ՀԱՐԱՁ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար· 60 Ֆ· Վեցամսեայ՝ 35 Ֆ·
Արտասահման՝ Տար· 75 Ֆ· Հատը 0·30 Ֆ·

ՋՈՐԵՔՇԱԲԹԻ
1
ԱՊՐԻԼ
MERCREDI
1er AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9973 Fondateur : SCHAVARCH MISSAKIAN 40e ANNÉE — Nº 9973

ՄԵՐ ՀԱԻԱՏԱՄՔԸ

Մենք կը հաւատանք Հայ Անցեալին :

Որով, ամէն անգամ, երբ կը խոովի աշխարհը եւ նոր փոթորիկներու ամպե – րը կը կուտակուին, մեր իմացական աչ – քերը Հայ Անցեալին կը սեւեռին :

Գիտենք, որ անկողոպտելի է ան :

Գիտենք, որ անհնար է հիւլէ մը պակ– սեցնել անկէ :

Գիտենք, որ անոր ամէն մէկ հիւլէն անփականութիւնն է բացառաբար հայ ժողովուրդին :

Անհուն եւ անչափելի է Հայ Անցեալի իմաստութիւնը : Լի՝ անվերծանելի ա – ռեղծուածներով եւ անմեկնելի հրաշք – ներով :

« Ձի թէպէտ եւ եմ ածու փոքր, եւ բուով յոյժ ընդ փոքու սահմանեալ ...» վկայած է Պատմահայրը :

Հետեւաբար հարկ է ըլլալ հզօ՛ր — պատմած է Հայ Անցեալը :

Հարկ է տիրանալ բուն հիւթին հզօրու– թեան :

Ու այսպէս հզօրացած, յաղթել ժամա– նակին ու տարածութեան :

Սակայն, ի՞նչպէս եղաւ, որ ազգովին հաւատացինք այս յորդորի իմաստու – թեան, երբ անոր թելադրած ձեւը հակա– սութիւնն իսկ էր իր էութեան :

Ի՞նչպէս չեզանք թերահաւատ հան – դէպ պատգամի մը, որ կը դաւանի, թէ « փոքրութիւն»ը արդելք չէ բնաւ , եւ « մեծութիւն» ալ չէ երբեք պայման՝ հզօրութեան :

Այդ ի՞նչպէս եղաւ, որ ազգ մը հա – մայն իմաստութեան նոյն աւազանին մէջ մկրտուելով հաւատաց, թէ հզօր ըլլալու համար հարկ չէ դառնալ ածու մեծ, եւ ունենալ թիւ մեծ ու մեծ սահման :

Եւ ի՞նչպէս , ի՞նչպէս բացատրել , որ ժողովուրդ մը ամբողջ նման ուխտով զօրացած, յիրաւի, միշտ ու ամէն տեղ հզօր մնաց :

Նախ՝ տոկաց :

Իր դէմ քառասուն դար ծառացան — պատուհա՛ս : Ծառացան ոչ թէ մէկ անգամէն ու բոլորը միասին, այլ իւրա – քանչիւրը՝ առանձին : Դար չմնաց , որ քառասուն ոսոխ չհանէ, դար չմնաց, ոչ քառասուն դաւ չլարէ, դար չմնաց, որ քառասուն աղէտ չբերէ :

Եւ մարդ չմնաց, որ չըսէ .

— Փոքրաթիւ ու փոքրասահման, դուն փոքր ածու — հասկցիր վերջապէս , որ փոքրերը ճակատագրուած են անհետ կորչելու : Այս տիեզերական օրէնքը բը– նաւ բացառութիւն չի ճանչնար : Ուս – ա՛ի, ի զուր է ճիգդ յամառ, եզակի պա– րագայ չես դառնար :

Դարձա՛ւ, սակայն :

Եղաւ այն մէկ ածուն եզակի, որ թէեւ միշտ փոքր, այնուամենայնիւ իր արու – թեան գործերով հանդիսացաւ յաւերժու– թեան արժանի :

Եւ եթէ չմեծցաւ ո՛չ թիւով, ո՛չ սահ – մանով՝ միշտ մեծցաւ թէ՛ հանճարով , թէ՛ հոգիով :

Քառասուն դար տաճարներ կանգնեց : Քառասուն դար արարչագործեց : Քառա– սուն դար «իմացեալ»ի ոստայնը հիւսեց : Եւ գործած կաղնի հզօր ու հսկայ՝ հա– ւատ մեղի :

Այժմ, ապիրատ այս դարուն, մենք պէտք ունինք Հայ Անցեալի իմաստու – թեան :

Քանզի անպիտան այս օրերուն, մարդ– կութիւն մը համայն, աշխարհակործան տրիհոններու մէջ կը տեսնէ ակը հզօրու – թեան :

Քանզի այս ապիկար օրերու, ապիկար օրէնքներուն համաձայն, անզօր է ան, որ չունի ղեկ, դէնք ու զրահ :

Քանզի ապաժամ տարապրութեան ա – պերասան հոսանքի մը վար կրնան քշուիլ հայ մանուկներ, պատանիներ հայորդի :

ՕՐՈՒԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐԸ

ԱԼԱՍՔԱ

21 ՄԵՌԵԱԼ, 83 ԱՆՀԵՏԱՑԱԾ

ՆԻԻԹԱԿԱՆ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ

Սարսափելի երկրաշարժ մը տակնուվրայ ըրած է Անքորամ քաղաքը որ Ալասքայի կարեւորագոյն կեդրոնն է :

Առաջին տեղեկութեանց համաձայն 67 մեռեալ կայ, բայց աւելի վերջ կը ճըշ – դուէր թէ առաջին ցնցումը պատճառ ե – ղած էր որ չատեր հեռանան եւ այդպէս փրկեն իրենց կեանքը եթէ ոչ՝ օճախը :

Վերապրողներու տուած նկարագրու – թիւնը սոսկում կը պատճառէ : Նախագահ Ճոնսըն անմիջապէս ներկայացուցիչ մը ղրկած է յատուկ պաշտօնով : Նիւթական վնասները 360 միլիոն տոլար կը հաշ – ուուին, ոմանք նոյնիսկ հինգ հարիւր միլիոն տոլարի մասին կը խօսին : Տա – կաւին այս դումարին մէջ նկատի չէ առնուած 760 քիլոմեթր երկաթուղին որ անգործածելի դարձած է : կեանքը կա – մաց կամացկը վերսկսի աւերակներուն մէջ : Նախագահ տը Կոլ ցաւակցական հե– ռագիր մը ղրկած է նախագահ Ճոնսընի :

ԿԻՊՐՈՍ

ԲԱՆՈՒՄՆԵՐ

Մակի առաջին ուժերը կազմուած ֆը – րանսացի Քանատացիներէ, գործի անցան առջի օր : Քիրէնիայի մէջ, երկու յոյն կիպրացիներ ձերբակալուած էին Թուր – քերուն կողմէ : Քանատացիք միջամը – տած են եւ կրցած են ազատել Ցոյները : բայց չեն կրցած ոտք դնել Թուրք «պա – շտպանութեան» կայանը զոր Թուրքերը հաստատած են Ս· Հիլարիոն լեռը :

Հրացանաձգութիւն մը սկսած է առջի օր Նիկոսիոյ հիւսիսը գտնուող չրջանի մը մէջ՝ Թրահոնաս : Այդ թաղէն կ'անց– նէր «կանաչ գիծը» որ կը բաժնէր Նիկո – սիոյ յոյն եւ Թուրք համայնքները : Կա–

Միայն հայ անցեալի իմաստութեան ա– պաւինելով է, որ պիտի փրկենք մեր զաւակները տարաբախտ :

Պիտի չթողունք , որ աշխարհին հետ ծնրադիր պաշտեն Ոսկի Հորթը այս դարու :

Պիտի չձգենք մեր ձաղուկներուն, որ հաւատան, թէ մարդը մարդ է իր տարա– զին ու քաշին համաձայն :

Պիտի արգիլենք, որ ընդհանուր սար – սափէն վարակուած՝ սմքին, սոսկան ու սողան :

Թէեւ վտարանդի , ու հայ հող չտե – սած, ու այդ հողով չհաղորդուած, այ – նուամենայնիւ չկայ հայ աղջնակ, չկայ հայ պատանի, որուն մէջ չըլլայ դէթ հետքն ու հեւքը հայ հոգիի :

Եւ անհնար է, որ այդ հոգին ըլլայ բթացած այնքան, որ չլսէ ու չըմբռնէ ի– մաստը Հայ Անցեալի իմաստութեան :

Որով, հինները չունին աւելի վեհ առա– քելութիւն, քան մկրտութիւնը նորերուն :

Մկրտութիւն՝ այն նոյն աւազանին մէջ իմաստութեան, որուն չնորհիւ ազգ մը համայն տիրացաւ բուն հիւթին հզօրու – թեան :

Եւ թէեւ միշտ եղաւ ու մնաց փոքր ա– ծու, սակայն ոչ միայն տոկաց այլեւ ե– դաւ ու մնաց աննուաճ :

Ո՛չ դրամով պիղծ, ո՛չ նիւթով բիրտ , ո՛չ զէնքով տմարդի :

Հապա՞ :

Իր հոգիով անեղրական :

Իր հանճարով արարչական :

Իր հաւատքով անսասան :

« ՅՈՒՍԱԲԵՐ »

ՀՌՈՄ

ՊԱՊԻՆ ՊԱՏԳԱՄԸ

Հարիւր հազարաւոր հաւատացեալներ հաւաքուած էին, անգամ մը եւս, Ս· Պետրոսի փառաւոր հրապարակը լսելու համար Պապին զատկական պատգամը եւ ստանալու համար անոր օրհնութիւնը :

Մինչ կ'անձրեւէր Հռոմի վրայ, Պօղոս Զ· զատկական իր պատգամին մէջ չեշ – տած է թէ Տիրոջ յարութիւնը ամբող – մարդկութեան կը վերաբերի : Պապը ուռ– պի էք օրպի իր օրհնութիւնը տուաւ՝՝ Ֆրանսերէն, իտալերէն, գերմաներէն, անգլերէն, սպաներէն, փորթուկալերէն եւ յունարէն : Ծանօթ է որ վախճանեալ պապը՝ Ցովհ· ԻԳ· հարկ տեսած էր 27 լեզուով ըսել՝ «Քրիստոս յարեաւ ի մե – ռելոցը», նոյնիսկ Թուրքերէն··· :

ՍԷՈՒՏ. ԱՐԱԲԻԱ

ՍԷՈՒՏԷՆ ՓԱՅՍԱԼ

Կը թուի թէ եմէնի հարցը եղած է Սէ– ուտ թագաւորի քաշուելուն բուն պատ – ճառը : Արդարեւ ինչպէս Պէյրութի «լ'Օ– բիան»ը կը հաղորդէր առաջին առթիւ, Սէուտ թագաւորը հրաժարած է իր տեղը տուած իր եղբօրը : Նոր փոխ – թագա – ւորը, Փայսալ որ վարչապետն էր իր եղ–

ՄԵՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ

ԱՊՐԻԼ ՈՒԹԻՆ

Կը լրանայ Ցառաջի վերիրատարակման 19րդ տարին եւ մեր բաժանորդներու մեծ մասին տարեշրջանը : Կը խնդրենք որ բարի ըլլան նորոգել իրենց բաժանորդա– գրութիւնը, առանց սպասելու առանձին դիմումներու :

Սկսած ենք ղրկել Փարիզ եւ Մարսէյլ առկախ հաշիւ ունեցող բաժանորդներու հաշուեցոյցը : Կը խնդրենք որ Մարտ 31էն առաջ, կարգադրեն իրենց հաշիւ – ները : Այդ թուականին պիտի դադրե – ցնենք թերթերը բոլոր անոնց որոնք չեն վճարած իրենց ղրկուած հաշուեցոյցե – րու փոխարժէքը :

Կրկին շնորհակալութիւն մեր բոլոր պարտաճանաչ բաժանորդներուն որոնք կ'ապահովեն թերթիս կանոնաւոր հրա – տարակութիւնը :

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ «ՅԱՌԱՋ»Ի

ԼԻԲԱՆԱՆԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հ. Յ. Դ. 4 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

ՄՈՎՍԷՍ ՏԷՐ – ԳԱԼՈՒՍՏԵԱՆ, ԽԱՉԻԿ ՊԱՊԻԿԵԱՆ, ՍՈՒՐԷՆ ԽԱՆԱՄԻՐԵԱՆ ԵՒ ԱՆՏՐԻ ԹԱՊՈՒՐԵԱՆ

Լիբանանի երեսփոխանական յառաջի – կայ ընտրութեանց, Հ· Յ· Դաշնակցու – թիւնը կը ներկայանայ չորս թեկնածու – ներով : Ասոնց մէջ՝ Մովսէս Տէր–Գա – լուստեան, Խաչիկ Պապիկեան եւ Սուրէն Խանամիրեան երեսփոխանական աթոռը կը գրաւէին արդէն վերջին խորհրդարա– նին մէջ իսկ Պ· Անտրէ Թապուրեան ա – ռաջին անգամ կը ներկայանայ : Մանրա– մասնութիւններ՝ յաջորդով :

բոր թագաւորութեան օրով չէր ուզած վաւերացնել այն համաձայնութիւնը զոր Սէուտ թագաւորը ստորագրած էր Նասրի հետ ի տես եմէնի էլ Պատր իմամին վերջնական անհետացման : Արդէն անց – եալ ամիս, Փայսալ ընդունելով Նասրի ներկայացուցիչները ըսած էր .— «Իմ վը– րաս մի՛ հաշուէք ձեզի տալու համար ինչ որ ձեր զինուորները չկրցան ձեռք ձգել զէնքով » :

Փայսալի բռնած այս դիրքն էր որ պատճառ դարձաւ Սէուտ թագաւորին վերջնական հեռացման :

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ԻՏԱԼԱԿԱՆ օդանաւ մը՝ վիսքաունթ անորոշ պատճառներով ճգմուեցաւ երբ կը պատրաստուէր Նափոլիի օդակայանը էջք կատարել : 45 ճամբորդներուն մէջ կան քսան Ֆրանսացիներ : Ճամբորդներուն մեծ մասը արձակուրդի կ'երթային , Ջատիկի առթիւ :

ԻՍԻի մէջ, Լեւոն Գըչիկեան, 15 տա – րեկան հայ տղեկ մը, մեռած է ցաւալի արկածի մը հետեւանքով : Հրացան մը կը մաքրէին ընկերոջը հետ միասին երբ սը– խալ չարժումի մը հետեւանքով, հրացա– նին մէջ մնացած փամփուշտը մեկնած է ու սպաննած հայ պատանին :

ՖՐԱՆՍԱՑԻ ճամբաներուն վրայ , Ջատկուան ոտներուն առթիւ, արկածնե– րուն թիւը չատ մեծ եղած է : Ցարդ 69 մեռեալ կայ եւ բազմաթիւ վիրաւորներ :

ԵՐՈՎՊԻԱ եւ Սոմալի համաձայնած են զինադուլի մը չուրջ , բայց կռիւները կը չարունակուին սահմանին վրայ :

ԴԱՄԱՍԿՈՍԻ մէջ 11 մահապատիժ ար– ձակուած է ի նպաստ Իսրայէլի լրտեսա– կան խնդրի մը մէջ, որ երեւան եկած էր 1961ի վերջերը : Դատապարտուածներու չարքին է բողոքականե պատուելի մը՝ Ճամիլ Քորէհ :

ՄԱՌԵՇԱԼ ՄԱԼԻՆՈՎՍԿԻ Արեւելեան Պերլին հասած է տասը օրուան այցելու – թեան մը համար :

ՓԱՐԻԶԷՆ Քոթ տ'Ազիւռ մեկնած է Պրուչչեի փեսան՝ Ադժուպէյ : «Իզվես – տիայի» խմբագրապետը Ֆրանսա հրա – ւիրուած էր վերջերս :

ՓԵՔԻՆի «կարմիր Դրօշակը» եւ «Ժո – ղովուրդին Օրաթերթը» կը գրեն թէ ժա– մանակը եկած է Պրուչչեւը հրապարակէն նետելու : Չին համայնավարներուն հա – մար , խորհրդային վարչապետը պէտք է « պատմութեան աղբանոցը» նետել : Կոչ կ'ընեն բոլոր համայնավարներուն որ այս ուղղութեամբ աշխատին, տրուած ըլլա– լով որ Պրուչչեւ «բոլոր ժամանակներու մեծագոյն դաւաճանն է » :

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՒԱԳԱՐԱՆՆԵՐ

Ա.

Հայաստանի աղեղնաւոր նուագարան – ներու մշակոյթը մինչեւ այսօր դեռ չէ ուսումնասիրուած: Յատկապէս հին դա– րերունը, որովհետեւ այդ շրջանէն դրե– թէ ոչ մէկ պատկեր հասած է մեզի: Ի դէպ, նոյնն է պարագան եւրոպական ար– ուեստին համար: Արդարեւ մինչեւ երկու լարային նուագարաններու պատկերներ դանուած են, մէկը՝ Պոչերվիլի (Նորման– ուի), իսկ միւսը՝ Քիեւի մէջ:

Այս յօդուածը փորձ մըն է՝ գոյութիւն ունեցող նիւթերուն հիման վրայ եւ են – թադրութեան սահմաններուն մէջ լուսա– բանելու այս մութ մնացած կէտը:

Գոյութիւն ունեցող աղբիւրները իրա – ւունք կուտան ենթադրելու, որ Հայաս – տանի մէջ հին ժամանակներէն սկսեալ մշակուած է ընդհանրապէս լարային եւ յատկապէս աղեղնաւոր նուագարաններու վրայ նուագելու արուեստը:

Հին հայկական աղբիւրներու մէջ ջու – րակի մասին առաջին յիշատակութիւնը կը դանենք Ժ. դարուն: Հասկնալի է ան – չուշտ, որ այստեղ խօսքը ոչ թէ այսօր – ուան ջութակի, այլ անոր նախատիպին մասին է:

Այդ ժամանակ Հայաստանի մտաւոր կեդրոններու մէջ փիլիսոփայութեան, տրամաբանութեան, քերականութեան, բնագիտութեան առընթեր կը դասաւան – դուէին նաեւ երաժշտութիւնը: Երաժըշ– տութիւնը պարտադիր նիւթ մըն էր նոյն– պէս բարձրագոյն դպրոցներու՝ վարդա – պետարաններու մէջ: Եւ երաժշտական մարդին մէջ կը զարգանան քանի մը հար– ցեր՝ «ձայներու տեսութիւնը եւ անընդ– հատ յարափոխուող խազային դրութեան տեսութիւնը, երաժշտական հնչիւնը, ա– նոր բնութեան խնդիրը եւ թէ ինչ պայ– մաններու մէջ է որ այդ հնչիւնը արտա– յայտչական յատկութիւններ կը ստանայ, երաժշտական արուեստի եւ մարդու հո – գեկան աշխարհին յարաբերութեան խըն– դիրը, երաժշտական արուեստը տեսերու բաժնելու եւ բանաստեղծութեան հետ ա– նոր ունեցած առընչութիւնը եւ դեռ բազմաթիւ հարցեր» (Ք. Քուչնարեան, «Հայ մոնոդիկ երաժշտութեան պատ – մութեան ու տեսութեան հարցերը», Լե– նինկրատ, 1958):

Զարգացման բարձր աստիճանի կը հասնի նուագարաններու երաժշտութիւ – նը, որ սերտօրէն կապուած էր դուսանա– կան արուեստին հետ: Պէտք է նկատի առնել, որ դուսաններուն արուեստը հա– մադրաբար կը միացնէր բառը, երգը, շարժուձեւը, դիմախաղը եւ նուագը: Բայց միեւնոյն ատեն դուսաններու ըս – տեղծագործութեան մէջ, հակառակ ա – րեւելեան այն հին աւանդութեան, ըստ որուն խօսքն ու երաժշտութիւնը կը յօ – րինուին նոյն անձին կողմէ, երբեմն նը– ուագարաններուն երաժշտութիւնը կ'ան– ջատուէր բանաստեղծական արուեստէն եւ ինքնուրոյն նշանակութիւն կը ստա – նար: Աւելին, նուագարաններու երաժըշ– տութիւնը այնքան բարձր էր, որ իր կար– գին կ'աղդէր ձայնաւոր երաժշտութեան վրայ, եւ վերջինին մէջ պարզ կը տես – նենք նուագարաններու յատկանիշերը (Ք. Քուչնարեան, անդ, էջ 214): Դուսաննե – րու արուեստին վերլուծումը համոզիչ կերպով ցոյց կուտայ, որ այդ արուեստը թեթնիք վարպետութեան բարձր աստի – ճանի հասած էր: Այդ շրջանին եւ յետա– գայ դարերուն այնքան չատյան զանազան նուագարաններ նուագող երաժիշտներուն թիւը, որ մեծ քաղաքներուն մէջ անոնք կազմեցին արհեստակցական միութիւն – ներ: Լայն տարածում գտած էր նուա – գարուեստի թեթնիքին եւ հնարամտու – թիւններուն ուսուցումը: Հին ձեռագիրի մը մէջ կը գտնենք տեղեկութիւն մը, թէ այդ ժամանակ Հայաստանի մէջ կային փրոֆէսիոնէլ երաժիշտներ, որ վարձքով կը դաստիանդէին կին դուսաններուն (Մատենադարան, ձեռագիր 2595):

Հայաստանի երաժշտական արուեստը հարուստ էր լարային նուագարաններու բազմաթիւ տեսակներով, եւ պէտք է են– թադրել, որ անոնց մէջ կային նաեւ ա – ղեղնաւոր նուագարաններ: Ցայտնի է, որ Ը. եւ Թ. դարերուն Եւրոպայի մէջ լայն տարածում կը գտնեն փիտելի եւ ա– րաբական ռեպապի ձեւի նուագարաններ: Պարսկաստանի, Հնդկաստանի, արաբա – կան երկիրներու մէջ հինէն ի վեր օգտա– գործուած են աղեղնաւոր նուագարան – ները: Ոչ մէկ տարակոյս կրնայ ըլլալ, որ աղեղին միջոցաւ երաժշտական ձայն ստանալու սկզբունքը ծանօթ եղած է նա– եւ Հայաստանի մէջ, որ արեւելեան եր – կիրներու հետ մօտիկ կապեր ունէր թէ իր աշխարհագրական դիրքով, թէ տնտե – սութեամբ եւ թէ մշակոյթով: Մէկ խօս– քով, ուղղակի տուեալներ չունենալով հանդերձ, կրնանք յամենայն դէպս են – թադրել, թէ Ժ. դարուն հայկական նը– ուագարաններու կարգին կային նաեւ ա – ղեղնաւոր նուագարաններ:

Կ'ուզենք մատնանշել Հայաստանի մէջ տարածուած fաման նուագարանը: Ըստ երեւոյթին քամանը իր անունը ստացած է պարսկերէն «քեման» բառէն, որ աղեղ կը նշանակէ: Այդ նուագարանին տեսակ– ներէն մէկը, արեւելեան յատկանիշերու կողքին, ունի նաեւ արեւմտեան նուա – գարաններու յատուկ դիծեր՝ տափակ, տախտակնման, ուղղահայեաց ական – ջիկներով զլխիկ, փակագիծի ձեւ ունե – ցող արձագանգի բացուածքներ: Ռուս ականաւոր նուագարանագէտ Բ. Ստրու– վէի գործերը եւ նուագարանագիտութեան վերջին տուեալները ցոյց կուտան նաեւ, որ այս տեսակ նուագարանները արաբ – ները կ'անուանէին՝ «յունական ջութակ»: Այս նուագարանը տարածուած էր Ժ. դարուն: Եթէ յունական ջութակը համե– մատենք քամանին հետ, տարբերութիւն չենք գտներ անոնց միջեւ: Դիտելով քա– մանին ուրիշ տեսակները, որոնք Հայաս– տանի մէջ տարածուած էին աւելի ուշ շրջաններուն, կարելի է արդէն չեշտակի նմանութիւն մը տեսնել ջութակին հետ:

Ռուս աղգագրագէտ Պրիվալովի պատ – մա – աղգագրական ուսումնասիրութեան մէջ նկարագրուած է նուագարան մը, որ մօտ է յունական ջութակին: Հեղինակը կը յայտարարէ, թէ արեւելեան ձեւերէն դէպի եւրոպական ձեւերը անցնող նուա – գարան մըն է, որ նուագելու ժամանակ իրենց ուսին կը դնէին: «Այդ նուագա – րանը, — կը շարունակէ հեղինակը, — յունական ջութակ կը կոչուի եւ անոր կարելիէ հանդիպիլ Սեւ Ծովու ափերուն եւ Կովկասի մէջ: Ճիշդ է, թէ այդ նուա– գարանին տեսակը այստեղ հազուագիւտ կը դտնուի: Աւելի յաճախ ան նման է պարսկա–արաբական նախնական fեման – գէին, որմէ ալ ըստ երեւոյթին ծագում առած է»:

Այդ նուագարաններէն պէտք է յիշա – տակել fեամանջան եւ ռեպապը: Ք. Քուչնարեան իր «Հայ մոնոտիկ երաժըշ– տութեան պատմութեան ու տեսութեան հարցերը» աշխատութեան մէջ կը հաս – տատէ, որ այդ երկու նուագարաններն ալ դոյութիւն ունեցած են Հայաստանի մէջ: Ան կը վկայակոչէ Ժբ. դարու ա – ղբրբէջանցի բանաստեղծ Նիզամը եւ կը դտնէ, որ «խնդրոյ առարկայ բարդ նը – ւագարանը տուեալ շրջանին ոչ միայն Հայերուն, այլեւ Միջին Արեւելքի եւ Անդրկովկասի այլ մշակութային ժողո – վուրդներու սեփականութիւնն էր»:

Հայաստանի մէջ ռեպապի դոյութիւնը չատ հաւանական է նաեւ ուրիշ պատճառ– ներով: Այդ աղեղնաւոր նուագարանը, ինչպէս յայտնի է, արաբական ծագում ունէր, իսկ Արաբները քանիցս ներխու – ժած են Հայաստան, է. դարէն սկսեալ: Ատկէ զատ, ռեպապը ընդհանրապէս լայն չափով տարածուած էր Արեւելքի մէջ (Ը. դարէն ետք նաեւ Եւրոպայի մէջ՝ Սպա – նիոյ վրայով), ուստի դժուար է հաւա – տալ, որ Արեւելքի եւ Արեւմուտքի հա – ղորդակցութեան ուղիները միացնող մեր երկիրը բացառութիւն կազմէր:

Ուշադրութիւն կը դրաւէ նաեւ մէկ ու– րիշ լարային նուագարան մը, որուն մասին մինչեւ հիմա ոչ մէկ յիշատակու – թիւն եղած է: Այդ նուագարանին մա – սին տեղեկութիւնները կը դտնենք Ժ. դա– րու ձեռագրի մը մէջ (Ա. Փափազեան Գիտութիւններու Ակադեմիայի տեղեկա– դիր թիւ 5, 1953): Խօսքը «ռուզ» նուա– գարանի մասին է, որ ծանօթ էր Պարս – կաստանի, Կեղր. Ասիոյ, ինչպէս նաեւ Հայաստանի մէջ: Նաֆիսիի պարսկական բառարանին մէջ (ռուզ) բառը թարգման– ուած է թէ լար, թէ լարային գործիք: Կեդրոնական Ասիոյ մէջնադարեան երա – ժշտութեան տեսութեան հեղինակը՝ Տեր– վիշ Ալի կը վկայէ, որ ռուզը յայտնի էր Աղեքսանդր Մակեդոնացիի դարաշրջա – նին իսկ: Այդ նուագարանը ունէր ճանկ, չորս լար եւ կը նուագուէր աղեղով:

Ջութակի մասին չափազանց հետաքրք– րական յիշատակութիւն մը կը դտնենք Գրիգոր Նարեկացիի «Մատեանին» մէջ: Եւ այս գրաւոր առաջին յիշատակութիւն– ներէն մէկն է: Ինչպէս արդէն ըսինք, խօսքը անշուշտ ոչ թէ բուն ջութակի մա– սին է, որ գոյութիւն չունէր Ժ. դա – րուն, այլ անոր նախատիպերէն մէկն ու մէկուն: Ամէնէն հաւանականը այն է, որ Նարեկացիի յիշատակած ջութակը ե– ղած է փիտելի մէկ տեսակը:

Եթէ քննենք Նարեկացիի յօրինած բա– նաստեղծական պատկերներուն պատմա – կան նախադրեալները, կը տեսնենք, որ միջնադարեան մեծ բանաստեղծին համար շատ հարուստ դանձարան մը եղած է ժո– ղովրդական ստեղծագործութիւնը՝ «դիւ– ցական եւ քաղաքային ներքնախաւերուն բանաստեղծութիւնը, դուսաններուն բա– նաստեղծութիւնը, որ Նարեկացիին ժա – մանակ մեծ փորձ կուտակած էր նեղ փրոֆէսիոնէլ վարպետութեան ասպա – րէզին մէջ»: (Ք. Քուչնարեան, անդ, էջ 125): Փրոֆ. Ք. Քուչնարեան կը չեշտէ, որ հաւանականօրէն «դուսանական ար – ուեստին կուգար Նարեկացիի լայն կեր – պով օգտագործած երգ – տաղերուն ձե– ւը, բանաստեղծական համեմատութիւն – ներու եւ զուգահեռներու փարթամութիւ– նը եւ այն հնչիւնագիրը, որ, ըստ Վ. Բրիւսովի, սերով մշակած է Նարեկա – ցի՝ պարսկական եւ արաբական քնարեր– գութեան մէջ անոր ծաղկումէն դեռ չատ առաջ»: Նարեկացին օգտագործած է

ՔԻՒՐՏԵՐԸ

Ըստ պատմագէտներու, մարական դարում ունեցած են Քիւրտերը: Քիւրտ ցե– ղախումբեր, հինէն ի վեր օգտագործելով աշխատած են Հայաստանի ընտիր ծաղկուն արօտավայրերը, եւ Հայաս– տանի սահմաններէն մուտք գտած են դի– րենց հօտերով եւ նախիրներով հայ նա– խարարներու եւ իշխաններու բարեհա– մութիւնը չահելով եւ անոնց արտօնու– թիւնը ձեռք բերելով, իրենց ընծաներով եւ ծառայութիւններով:

Ընդհանրապէս անտառապատ, պուրա– կաղարդ երկիր մը եղած է Հայոց Աշ– խարհը: Իր բազմաթիւ լեռնաշղթաներ կանանչազարդ սարերով եւ ձորերով զարդարուած են ամէն կողմ:

Այս լեռնաշղթաներուն սարերն ու ձո– րերը, ձիւնհալէն ետք, կանանչազարդ դալարագեղ անդաստաններու կը վերա– ուէին եւ, դարունը հասած, այցելութիւ– նը կ'ընդունէին քիւրտ թափառաշրջիկ խաշնարած ցեղախումբերուն, որոնք դի– րենց հօտերով եւ նախիրներով գար– կ'առաւտացնէին կաթն ու մածունը՝ հո– գենի չուկաներուն, կ'ամրանային կարա– գըն ու պանիրը, եւ արտածման նիւթ դարձնէին զանոնք վաճառականներու հա– մար:

Քիւրտ թափառական ցեղախումբերը Հայաստանի սահմաններէն ներս արօ– ելեմուտք ձեռք բերած են, սեղմուք թափառ ներխուժումներէն եւ Հայաս– նի ազատութեան եւ անկախութեան ծանումէն ետք: Սելճուք եւ թափա– սուլթաններ, որպէս իսլամ ժողովուրդ – իրենց չահերուն նպաստաւոր դտած են քիւրտ ցեղախումբերուն ներկայութիւ– Հայաստանի սարերուն եւ ձորերուն վրայ ...

Սելճուք, թափառ եւ քիւրտ ցեղ– խումբերը, իրարու հետ միացած, ա– նուրեք հալածելու, սպաննելու եւ բռ– ջընջելու աշխատած են Հայաստանի բո– նիկ Հայութիւնը, տիրանալու համար նոնց դիւղերուն հողերուն եւ դիւղե– կայքերուն:

Այսպէսով սկսած, հայ ազնուա– ժողովուրդին մարտիրոսացումը դա– ու դարեր տեւած եւ եղերական պատ– թիւն մը ձգած է իր ետին ...

Քիւրտ ցեղախումբերը, իրենց ցեղա– պետներէն առաջնորդուած, անոնց դո–

նոյնիսկ «հայրէններու» բանահիւսա– յատուկ ձեւը, որ, ինչպէս յայտնի է, ստեղծած եւ մեծ չափով գործադրած դուսաններն է: Ըստ երեւոյթին, «ջութա– կոչուած նուագարանն ալ Նարեկա– տեսած է դուսաններուն քով եւ յե– տակած է իր ստեղծագործութեան մէ

ՍՆԱՀԻՏ ՅԻՅԻՒ

(Մնացեալը յաջորդով)

ՄԵԾ ՓՈՂՈՑԻՆ
ՄԱՀԱՓՈՐՁԸ

— Ուրախացիր, ցնծա՛, յիմար ամբոխ, կը մեռնիս ան իշխանականը: Տեսա – րանը որ Մաթէօ Մորալ կը պատրաստէ քեզի համար, իր դեղեցկութեամբ պիտի դլէ անցնի քու երեւակայութիւնդ: Պի – տի տեսնես քու թագուհիդ, որ քիչ յե – տոյ արեան ճապաղիքներու մէջ պիտի դալարուի, իր օգոստափառ ամուսնոյն կողքին ....

Եւ յանկարծ, կը սկսի քլթին տակէն մոլեալ անիշխանական երգ մը, ֆրան – սական փառերգին՝ Մարսէյեզի եղանա – նակով.

Վառաթով ու ճաւթով
Պիտի բարեփոխեմ ժողովուրդը:
Փողոցներէն պիտի հոսի արիւնը՝
Մինչեւ որ անհետի թագաւորին անունը:

Ամբոխը կը զուարճանայ, Մորալ՝ կը հայհոյէ ու կ'անիծէ ...

Փողոցին մէջ մարդիկ ծաղիկներ կը ցանեն մանկամարդ աղջիկներու վրայ, մինչ քիչ յետոյ, անիշխանականը մահ պիտի սփռէ ... :

Վարը՝ ժողովուրդը կը յայտնէ իր հըր– ճուանքը, վերը՝ ոճրագործը պիտի յա – դեցնէ իր ոխը ...

— Պէտք է որ արկղիկը նետեմ ճիշդ կառքին առջեւը, երբ ան պիտի հասնի սա սպիտակ դիծին քովը, կը խորհրդածէ մարդը:

Վայրկեանները կ'անցնին աւելի դան – դաղ՝ քան ժամերը:

Քաղաքին բազմաթիւ ժամացոյցներէն մին ժամը 10ը կը հնչէ:

Տակաւին թափօրին ժամանումին եր – կու ժամ կայ:

Վարը, ժողովուրդը իրար է խառնուած, երբեմն տղեկ մը կուլայ, կին մը կը բար– կանայ: Աղմուկներ, խօսքեր կը բարձ – րանան, զորս անիշխանականը չկրնար դատորոշել, սակայն լաւ կը լսէ խըն – դուքներն ու ծիծաղի ձայները: Հազ – ուադէպօրէն ժողովուրդ մը կրնայ այդ – քան ուրախ ու զուարթ ըլլալ, եւ այդ պարագան իսկ կը ջղայնացնէ Մորալը եւ կը բազմապատկէ անորատելութիւնը...

Կէսօր է: Նախ թեթեւ ժխոր մը, որ հետզհետէ, աստիճանաբար կը բարձրա – նայ եւ ապա կը լսուին փողերու հնչիւն– ներ, սալայատակը հարուածող մոյկերու չաչոցներ, կառքերու թաւալումներ, ճի– չեր ու հառաչներ ...

— Եկա՞ն... կը զոռայ ամբոխը:

Թագաւորին եւ թագուհիին կառքը տա– կաւին չերեւիր: Մաթէօ Մորալ դեռեւին կը վերցնէ անվնաս ծաղիկներու փունջ մը ու զայն կը նետէ առաջին կառքին վրայ: Ծաղկեփունջին անկման հետ զու– դընթաց, ահաբեկիչը կը համրէ:

— Մէկ, երկու, երեք, չորս...

Վերջին թուանշանին ծաղկեփունջը ան– ած է արդէն կառքին վրայ:

— Եթէ նոյնքան ճարտար ըլլամ պա– խային մեքենային արձակման մէջ, հաւանաբար մեր երկու օգոստափառ բզիկ–բզիկ եղած մսակոյտ մը պի– վերածուին...

Եւ կարծես վերացած իր գաղափա– ահաւոր մտապատկերէն, ոճրագործը կ'աւելցնէ.

— Ախտ՞ս պիտի ըլլայ սակայն նոր հարսին հրաշալի չրջազգեստին...

Հեռուէն կ'երեւի թագաւորական պա– դին կառքը: Մորալ կը լսէ ժողովուրդի հիացական բացագանչութիւնները: Ամ– բոխը խելայեղ կը ծափահարէ պատ– քայական զոյգը:

— Ցիմարնե՛ր, տիմար արարածներ, ոճրագործին վերջին խօսքերը կ'ըս– ասնք:

Ակնթարթի մը մէջ Մորալ կը վիր– դժոխային մեքենան պարունակող պղ– դիկը, կը ծածկէ զայն ծաղիկներով եւ կակ փունջով մը, ու բոլորը մէկտեղ նետէ կայսերական կառքին վրայ:

Ահաւոր պայթիւն մը... Արկղիկը կը նայ կառքին եւ ձիերուն միջեւ:

75 մեռեալներ ու վիրաւորներ փռած են դետին...

(5 Շար.)

մանին տակ ապրած եւ անոնց քմահաճոյքը օրէնք նկատած են իրենց համար :

Հայաստանի սարերուն եւ ձորերուն վրայ, անառիկ դիրքեր զրաւած կիսանկախ վիճակի մէջ ապրած են այս ցեղա-խումբերը :

Տիրող սուլթաններ ի զուր աշխատած են կարգ կանոն հաստատել եւ ապահովութիւն ձեռք բերել, քիւրտ ցեղախումբերէ բնակուած շրջաններուն : Ամէն ցեղապետ ունեցած է իր դինեալ ասպատակախումբերը, որոնք բռնելով Հայաստանի լեռնաշղթաները, ձորեր եւ կիրճեր, եւ դիմաւոր անցքերը, կատաղի կռիւներ մղած եւ պարտութեան մատնած են իրենց վրայ կարգ կանոն հաստատել եւ տիրել ուղղակի սուլթանական ուժերը եւ պահած՝ իրենց կիսանկախ դրութիւնը...

Քիւրտերը թէպէտ անունով մահմետական էին, բայց իսլամական կրօնքին հետ գործ չունէին : Քրտական դիւղերու մէջ, մղկիթներ գոյութիւն չունէին, բայց դիւղացիք ինքզինքին իսլամ կը զատա-նէին : Իսլամական անունները կը կրէին Քիւրտերը, բայց իսլամական կրօնքի յատուկ ամէնօրեայ լուացումներէ եւ պարտադիր աղօթքներէ զերծ կը համա-րէին ինքզինքին : Գալով լեռնարնակ Քիւրտերուն, իրենց համար ուխտատեղի կը նկատէին բարձունքներու վրայ հա-սակ առած, սաղարթախիտ եւ մշտադա-լար կաղնիի ծառախումբերը : Քիւրտ հիւանդը հոն կ'այցելէր, կամ կը տար-ուէր, ուր իր ցաւերուն դարման գտնելու համար, ծունկ մը պատռելով իր հինցած հագուստէն, կը կապէր զայն իր ձեռքո-վը, ծառի մէկ ճիւղէն եւ կը վերադառ-նար դոհ սրտով ...

Քիւրտ երիտասարդին իդէալ էր լաւ դինք մը եւ լաւ ձի մը ունենալը : Այս երկու ուժերով է որ կը զործէր քիւրտ երիտասարդը եւ կը տարածէր իր սար-սափը ձորերու եւ կիրճերու մէջ : Զէնքն էր որ պիտի թնդացնէր սար ու ձոր, եւ իր հօտերուն եւ նախիրներուն համար պիտի ստեղծէր ազատ մթնոլորտ մը : Զին էր որ պիտի տանէր դինքը, ուր որ պէտք տեսնուէր :

Քիւրտ երիտասարդին այս իդէալը, դարերով օգնած էր քիւրտ ժողովուրդի կիսանկախ եւ ապահով դրութեան տէ-ւականացման սուլթանական տիրապե-տութեան տակ : Այսպէսով է որ լեռնա-բնակ քիւրտը, տուրք եւ զօրք տուած չէ թուրք սուլթանին, իսկ թուրք ոստիկա-նը Քիւրտը նկատած է որերիմ թշնամի մը իրեն համար Հայաստանի անառիկ սարերուն վրայ եւ ձորերուն մէջ եւ վա-խով ու սարսափով անցած է այդ չորը-քանները ...

Տէրսիմը (ըստ մեր հայրերուն՝ Տէր Սիմոն լեռը) Քիւրտերուն Զէյթունն էր, դարերու ընթացքին բազմաթիւ անդամ-ներ պարտութեան մատնած ըլլալով սուլթանական բանակները :

ԱՒԵՏԻՍ ԹՒՔԻԵԱՆ

ԼՐՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻԻՆ

ԶՈՒԻՑԵՐԻՈՅ ՄԷՋ

—o—

Վերջերս, Ժընեւի մէջ, օտար պետու-թեան մը ի նպաստ լրտեսութիւն ըրած պահուն ձերբակալուած էր Զուիցերացի մը : Այս առթիւ, զուիցերական կառավա-րութիւնը հրատարակեց վերջին տարի-ներու ընթացքին, Զուիցերիոյ մէջ երե-ւան հանուած լրտեսական գործունէու-թեան մասին ամփոփ տեղեկագիր մը :

Այդ տեղեկագրէն ի յայտ կուգայ որ, 1954էն ի վեր, Զուիցերիոյ մէջ տեղի ու-նեցած են լրտեսական 21 դէպքեր, որոնց-մէ տասնըեօթը կապ ունեցած են Արեւել-եան խմբակցութեան երկիրներու գործա-կալներու եւ չորսն ալ՝ Արաբական եր-կիրներու գործակալներու հետ : Նոյն ժամանակամիջոցին, ընդհակառակն, ոչ Միացեալ Նահանգներու եւ ոչ ալ Մեծն Բրիտանիոյ ոեւէ գործակալ ձերբակալ-ուած է զուիցերական իշխանութեանց կողմէ :

ԼՌՈՒԹԵԱՆ ԿՈՂԸ

Բնականաբար, պաշտօնապէս յայտա-րարուած եւ զուիցերական մամուլին մէջ հրատարակուած այս ցանկը կը պարու-նակէ միայն այն պարագաները, որոնք ի յայտ եկած եւ զուիցերական դատարան-ները զբաղեցուցած են : Սակայն, լրտե-սութեան պարագաներու չափչփախիչ մե-ծամասնութիւնը կամ բոլորովին անծա-նօթ մնացած է եւ կամ՝ պատկան իշխա-նութիւնները անոնց տեղեկացած են բայց, չեն հաղորդած հանրային կարծի-քին :

Ցաճախ, լրտեսական հին դէպքեր հա-սարակութեան կողմէ կ'իմացուին տա-րիներ անցնելէ ետք, օտար գործակալնե-րու հրապարակային ուրիչ դատերու առ-թիւ :

Օրինակի համար, այդպէս պատահեցաւ 1953 Հոկտեմբերին, երբ Լիւցերնի մէջ կը դատուէր Ռուտոլֆ Ռայսլէր : Ռայս-լէր ամբաստանուած էր Չեխոսլովաքիոյ դաղտնի սպասարկութեան բազմաթիւ թանկագին տեղեկութիւններ հաղորդած ըլլալու յանցանքով : Սակայն, դատա-վարութեան ընթացքին ի յայտ եկաւ որ, Ռայսլէր, վերջին պատերազմի օրերէն ի վեր «Լուսի» կեղծ անունով գործակալն էր Ռուսերուն, որոնց, յարձակումէն եր-կու շաբաթ առաջ, հաղորդած էր, թէ Հիթլէր Ռուսիոյ վրայ պիտի յարձակի : Ռայսլէր 1942ին ձերբակալուած էր զուի-ցերական ոստիկանութեան կողմէ, բայց յետադային ազատ արձակուած էր, ո-րովհետեւ, հաստատուած էր, թէ մինչ Ռուսերուն համար կ'աշխատէր, միւս կող-մէ, զուիցերական դաղտնի սպասարկու-թեան կը ներկայացնէր իր տուած բոլոր տեղեկութեանց պատճէնները :

Պատերազմէն ետք, Ռայսլէր, չարու-նակեց իր լրտեսական գործունէութիւնը՝ յօդուտ Չեխոսլովաքիոյ, կրկին չարու-նակելով զուիցերական հակալրտեսական սպասարկութիւնը տեղեակ պահել իր քայլերուն :

ՊԱՐՈՆ ԴԱՏԱԽԱԶԸ

Նման ուրիշ դէպք մը 1957ին երեւան եկած էր Պերնի մէջ, երբ յայտնի եղած էր թէ՝ դատախազ Ռընէ Տիւպուա, իբ-րեւ լրտես խառնուած էր Սուէզի պատե-րազմի հարցին մէջ :

Ռընէ Տիւպուա ինքնասպան եղաւ, երբ բոլորովին պատահաբար իմացուեցաւ՝ թէ եդիպտացիներու ի նպաստ լրտես-կան հարցի մը մէջ խառնուած էր :

Տիւպուայի մահը վերջ տուաւ հարցի մը, որ եթէ դատարան հասնէր, անտա-րակոյս չատ մեծ դայթակղութիւն մը պիտի ըլլար, տրուած ըլլալով որ, այս լրտեսութեան խառնուած էին զուիցե-րական Համադաշնակցութեան բազմաթիւ բարձրաստիճան պաշտօնատարներ : Ո-մանք այն կարծիքէն են, թէ Տիւպուայի ինքնասպանութիւնը հայրենասիրական քայլ մըն էր իր կողմէ, որովհետեւ, այսպէսով փրկուեցաւ ոչ միայն իրեն պէս պետական բարձրաստիճան բազմա-թիւ պաշտօնատարներու բարի համբաւը, այլ նաեւ զուիցերական չէզոքութիւնը, որ պիտի խախտէր, եթէ հրապարակուէր իրենց գործունէութիւնը ի վնաս այն եր-կիրներուն, որ դիւանագիտական յարա-բերութիւններ ունէին Զուիցերիոյ հետ :

ՈՒՐԻՇ ԳԱՅԹԱԿՂՈՒԹԻՒՆ

Անկէ առեն մը առաջ, 1956 Դեկտեմ-բերին, երեւան եկած էր Պերնի հունդա-րական դեսպանատան քարտուղար Մաթէ Վեհի դայթակղութիւնը : Վեհ տարիներէ ի վեր կը հետապնդուէր զուիցերական հակալրտեսական սպասարկութեան կող-մէ, որուն, ակամայ՝ մատնէց համայնա-վար երկիրներու չատ մը գործակալներ, որոնց հետ չփում կ'ունենար : Այսպէսով զուիցերական դաղտնի սպասարկու-թեանց հաւաքած տեղեկութիւնները, ա-նոնց թոյլ տուին քայքայել ռուսական լրտեսութեան ամբողջ ցանցը ոչ միայն իրենց երկրին՝ այլ նաեւ Արեւմուտքի ու-րիշ երկիրներու մէջ : Այդ տուեալներուն շնորհիւ, զուիցերական կառավարու-թիւնը 1960ին կրցաւ արդարացնել ար-տաքսումը խորհրդային դեսպանատան երկու պաշտօնեաներու — Նիքոլա Մո-տինի եւ Պորիս Ֆրոլովի ինչպէս նաեւ Չեխոսլովաքիոյ դեսպանատան երրորդ քարտուղար Եարոսլաւ Անտոսի :

ԱՄԵՐԻԿԱՅԻ

Բնականաբար, վերապահութեամբ պէտք է ընդունիլ զուիցերական իշխա-նութեանց այն պնդումը՝ թէ երեւան

ԼՐԱՏՈՒ ԱՐՈՒԵՍՏԻ

« LES PAS PERDUS »

—o—

Ֆրանսական չարժանկարի «սինեռոֆա» ընկերութիւնը ձեռնարկած է նոր ու մեծ ժապաւէնի մը արտադրութեան.— « Լէ փա փերտիւ » :

Արդիական եւ չատ հետաքրքրական հանդոյցով այս չարժանկարային պատ-մուածքին բեմադրութիւնը ստանձնած է Ժաք Բոպէն, որ ծրագրած է այս օրերուս սկսած գործը աւարտել եւ հրապարակ հանել Յունիս ամսու ընթացքին :

Ժապաւէնին գլխաւոր դերակատարներն են Հանրիածանօթ Միշէլը Մորկան, Ժան Լուի Թրէնթինեան, Ժան Քարմէ : Անոնց չարքին, կարեւոր դերով մը կը մասնակ-ցի նաեւ Ֆրանսահայ դերասան եւ մեր թերթին աշխատակից՝ Արտաչէս Գմբէթ-եան, որու հինդերորդ ժապաւէնն է այս վերջին երկու տարիներու ընթացքին :

Horace 62, Mystères de Paris, Méfiez-vous Mesdames, Tapis Volant,

ժապաւէններուն մէջ դտած յաջողու-թեան եւ այդ առիթներով Արտաչէս Գմբէթեանի ինքնատիպ դերասանական արուեստին մասին, ֆրանսական մամու-լին գնահատական դրութիւնները վերար-տադրած ենք օր օրին : Պատրաստու-թեան մէջ եղող այս նոր ժապաւէնին ա-ռիթով, վստահաբար ա'լ աւելի գնահա-տական կարծիքներուն արձադանդը պի-տի տանք իր առեներն :

հանուած դրեթէ բոլոր լրտեսական հար-ցերը Արեւելեան երկիրներու գործակալ-ներու հետ կապ ունին : Իսկ Ռուսերը կը պնդեն՝ թէ Զուիցերիոյ մէջ լրտեսական ամէնէն մեծ գործունէութիւն ունեցող ներքը Ամերիկացիները են, որ հսկայական դումարներ կը ծախսեն այս նպատակով :

Ռուսերը կը պնդեն նաեւ՝ թէ հունդա-րական յեղափոխութիւնը եւ Համայնա-վար կուսակցութեան 20րդ համագումա-րին առջեւ Խրուչչեւի դաղտնի զեկուցման ամբողջական պատճէնի ապահովումը՝ գործն էր Զուիցերիա գտնուող Ամե-րիկացի գործակալներուն :

Բնականաբար, ոչ ոք դիտէ եւ ոչ ալ պիտի կրնայ դիտնալ թէ Ռուսերու այս ամբաստանութիւնները ճի՞շդ են թէ ոչ :

Քաղեց՝ ՎԱԶՐԻԿ

ԿԱՐԴԱՑԷՔ ՏԱՐԱԾԵՑԷՔ «ԾԱՂԱՋ»Ը

ԽՈԴԵԴԱՆ

—o—

Տղայ, Մկրօ, բոլ ի վառիս,
Ես գիշեմ որ ըլնի կ'առնիս,
Վախենամ որ Ալաշկերտ տանիս,
Ըզքա համար սիրտս ի կախ է :

Ելայ երդիկ թափ բերեցի,
Խաչիկ գարկի, երդիս բացի,
Փրիշան տուն չէր· նստայ լացի,
Դո՞ր է գացեր մեր Փրիշան :

Ա'խ, մեր երկիրն էր ծովու բերան,
Ձմեռէն դուրան, չայիր – չիման,
Իմ ախպերտիճ մէկ – մէկ փիդան,
Էրթա՛ճիճ մեր երկիր, խորոտ է ...

Երգեց Սանամն ու աչքերը թեւնոցով սրբեց :

— Այնցած – դնացած բաներ են, լաւ, որ մէկ մէկ կը յիշեմ, արցունքը զլուլ – զլուլ կը թափուի իմ աչքերիցս :

— Քաղցր բան է, չէ՞, մօրքուր, ան – ցած – դնացած օրերը յիշել, մանաւանդ հարսանիքի օրերը :

— Դրանիդ քաղցր բան չկայ աշխար – հում :

— Դէ, ուրեմն էնպէս անենք, որ մեր Աստուրն ու Բայազն էլ իրենց ջահելու-թեան օրերը յիշեն :

— Կը յիշեն, անպայման կը յիշեն : Իսկ ճակատագրոցը պատրա՞ստ էր — կտրուկ հարցրեց Սանամը, խօսքը աւելի դործ – նական դարձնելով :

— Փեսային կ'ասեմ մի բան կը մտածի, հովթախ է (իրիկնամուտ), մօրքուր, ես ուշացայ, — ասաց Տօնկէն եւ, մնաս բարով ասելով Ալուառինկի հարսին, ըշ-տապեց դէպի Սեւ սար :

Նրա գնալուց յետոյ եռեւից կանաչ արտերի միջով Սանամին մօտեցաւ Բա-յազը իլիկը ձեռքին : Նրա մաաը այրը – ւում էր մատանու չողքից :

— Աղջի, դու էստե՞ղ ես :

— Էստեղ եմ, նանէ, — ասաց Բայազը եւ դլուխը դրեց վարպետուհու ուսին :

— Թող պագեմ երեսդ : Եւ Սանամը, Բայազի դլուխը ամուր դրկելով, համ – բուրեց նրան : Հարսնացուն չիկնեց :

— Շողցա՞ւ երեսդ :Բա որ Աստուա՞ծը պագէ, ինչ կը դառնաս. Թոնդրան կը – բա՞կ :

— Աստուածն ո՞վ է :

— Ջդիտե՞ս : Էն որ քեզ պիտի պագէ ու կարմրացնէ աչնան խնկալուճի պէս : Էն-պէս պիտի չողնաս, էնպէս պիտի չող – նաս ...

— Ֆա ամօթ է, նանէ, լռիր, — սաս-տեց Բայազը եւ դլուխը թաղեց Սանամի դրկում, ձեռքով փակելով նրա բերանը :

— Այ, էն սարերի վրայ պէտք է ապ – րես, — ասաց Ալուառինկի հարսը, մատ-նացոյց անելով դէպի Մառնիկ սարի կող-մը : — Էն Դաւթի քարն է : Նրա կողքին Պնախներ դիւղն է : Իսկ դրանցից էն կողմը, էն մութ սարերի եռեւ՝ Աբի – նոքն է :

Բայազը լայն բացած աչքերով նայեց դէպի մանիշակադոյն լեռները՝ այծա – մորթի հադած այն հովուի եռեւից, որը իր ձեռքին մատանի հադցրեց իր բախտը կապելով Աստուծ անունով մի մարդու հետ : Նարտերի միջով դնալով հեռա – նում, լուծւում էր այդ ամեհի բարձունք-ների մէջ :

ՊՆՏԻՑԻ ՄԱՆՈՒԿԻ ՄՕՏ

Այդքան բարեյաջող հարսնախօսութիւ-նից յետոյ Տօնկէն, առանց ժամանակ կորցնելու, սկսեց դբաղուել հարսանիքի դործով :

Երբ Ոսկեհատը իմացաւ Խոդեդանի՝ աղբիւրից փախցրած կուռճի եւ Տոտէի դէպի Մուչ կատարած խորհրդաւոր ուղե-ւորութեան բուն նպատակի մասին, այն-քան խոր յուզուեց, որ դրկեց Տօնկէի դը-լուխը եւ համբուրեց նրան՝ ասելով .

— Էդ քու սիրտ իմա՞լ սիրտ է, լաւ, իսկի հաւատալու բան չէ, թէ քեզ մարդ է ծնել :

Տօնկէն նախապէս լուծեց ոսկիների դոր-ծը : Մի ոսկի ինքը տուեց, մի ոսկի տը-ւեց Օնկէն : Երկու կարմիր ոսկի հանեց Ոսկեհատը, մի ոսկի էլ Աստուրի մօտ դտնուեց : Այդ բոլոր ոսկիները սեւա – բեցին հաւաքեց, լցրեց իր քսակի մէջ, ամուր կապեց բերանը եւ դրեց ծոցը :

Մնում էր լուծել ալիւրի դործը :

Խոդեդանը ինքը ձեռնամուխ եղաւ դը-րան :

Արինոքի ընկոյզը լաւ տեսակէ էր : Նա հռչակուած էր Դաշտի գիւղերում եւ չատ անդամ մեկով երկուս փոխանակ – ւում էր ցորենի հետ : Առանձնապէս յար-դի էր կատուաձորի ընկոյզը, որ խոշոր էր, փոքր ինչ ձուաձեւ եւ միջուկով լի – քը : Փուչ չկար :

Ալիւրի հարցը լուծելու համար Օնկէն խորհուրդ տուեց մի չուալ ընկոյզ տանել Դաշտի գիւղերը ցորենի հետ փոխանա – կելու :

— Տար Պնախներ, հօրեղբայր, — ա-սաց Ստեփանը :

— Ուղիղ Պնախցի Մանուկի տուն կ'եր-թաս, ինչ որ պէտք է՝ նա կ'անի, — աւելացրեց Տօնկէն :

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այրի Տիկին Ագնիւ Բարխեան, Այրի Տիկին Լուսվարդ Զիլիկիրեան եւ զաւակները, Տէր եւ Տիկին Մովսէս Բարխեան եւ զաւակները, Կորիւն Բարխեան կը ծանուցանեն թէ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի, այս կիրակի առաւօտ՝ Ապրիլ 5, Ալֆորվիլի Ս. Պօղոս–Պետրոս եկեղեցւոյ մէջ, իրենց ամուսնոյն, հօր եւ մեծ հօր՝

ՄԱՐԳԱՐ ԲԱՐԽԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ :

Կը հրաւիրուին հանդուցեալին յիշատակը յարգողները :

ՆՈՐ ԿԻՐԱԿԻ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

Նոր կիրակի (5 *Ապրիլ*) Ազգ. Մեծ Սգատօն, *յիշատակ բիւրաւոր նահատա – կացն մերոց, յընթացս համաչխարհային առաջին եւ երկրորդ պատերազմաց :*

Առաւօտ ժամերգութիւն, պատարագ եւ հոգեհանգիստ ժամը 8 – 11·30 :

Կը պատարագէ եւ կը քարոզէ Կաթող. Պատուիրակ Սերովբէ Արք. Մանուկեան :

×

ՄԱՐՍԷՅԼ, Ս. ԹԱԴԷՈՍ ԵԿԵՂԵՑԻ

Ցիշատակ բիւրաւոր նահատակաց, սկիզբ. ժամերգութեան ժամը ութին, պատարագ ժամը 10ին, քարոզ 11ին, հոգեհանգիստ 12ին :

×

ՊՕՄՈՆԻ Ս. Գ. ԼՈՒՍ. ԵԿԵՂԵՑԻ

Ցիշատակ Մէկ Միլիոն նահատակաց : Առաւօտ սկիզբ ժամերգութեան 8·30, հանդիսաւոր Ս. պատարագ 10, հոգեհանգիստ 11·45 :

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Սիւան – Կոմիտաս երգչախումբին վարչութիւնը հրապարակաւ չնորհակալութիւն կը յայտնէ հետեւեալ անձերուն՝ որոնք իրենց մասնակցութեամբ նպաստեցին Մարտ 8ի համերգին յաջողութեան : Տէր եւ Տիկին Էլէքեան (Փարիզ), Պ. Պաքրճեան (Փարիզ), Տէր եւ Տիկին Մանուկեան (Պուլոնը), Պ. Վ. Կիւդէլեան (Ալֆորվիլ), Պետրոսեան Հաստատութիւն (Զինկիթ) (Փարիզ), Տէր եւ Տիկին Պ. Պէտիքեան (Լիփինէ), Տէր եւ Տիկին Գ. Փափազեան (Շատիլ) :

ՆՈՒԷՐ

Մարտիրոս Մինասեանի մահուան առթիւ՝ փոխան ծաղկեպսակի հետեւեալ նուէրները եղած են .— Լուիվիկ Քալը – քէմինեան տասը ֆրանք, Յակիկ Քէօչ – կէրեան 10, Յ. Շիրվանեան տասը, Մը – չակոյեի Տան, Սողոմոն Թէվլիրեան սրահին :

(Մնացեալ «Յառաջ»ին) :

ՆՈՒԷՐՆԵՐ

Գասպար Իփէկեանի մահուան 12րդ տարելիցի առթիւ, այրին եւ զաւակները տասնական ֆր. կը նուիրեն՝ Հայ Մշա – կոյեի Տան, Կապոյտ Յաչին, «Հայաս – տան» չարաթաթերթին, Հ. Յ. Դ. Թան–դարանին, «Յառաջ» օրաթերթին :

(Մնացեալ «Յառաջ»ին) :

×

Գրիգոր Տէր – Անդրէասեանի մահուան առթիւ փոխան ծաղկեպսակի կը նուիրեն. Տէր եւ Տիկին Հրանդ Տրէդեան քսան ֆր., «Հայ – Բոյժ»ին, քսան ֆր. «Յառաջ»ին, տասը ֆր. Կապ. Յաչին: Այրի Տիկին Հերմինէ Տէր–Անդրէասեան տասը ֆր. Կապ. Յաչին: Տիկին Արշալոյս Տուլիկեան տասը ֆրանք Կարմիր Յաչին, Պ. Գէորգ Մաթէոսեան տասը ֆրանք Աղբատախնամին: (Մնացեալ «Յառաջ»էն) :

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Պուլ. Օտտոյի Թաղ. Խորհուրդը Ծաղկազարդի տօնի առթիւ չնորհակալութեամբ ստացած է հետեւեալ նուէրները:

Յ. Տէրոյեան 60 ֆր., (քսան եկեղեցիին, քսան Առաջնորդարանին, քսան տեղւոյս Կ. Յաչին) ի յիշատակ իր կնոջ ողբ. Հ. Տէրոյեանի, Այրի Տիկին Մարգրիտ Արթինեան յիսուն ֆր. եկեղեցիին, ի յիշատակ իր ամուսնոյն : Այրի Տիկին Սրբուհի Փափազեան քսան ֆր. եկեղեցիին, ի յիշատակ իր ամուսնոյն : Պ. Հ. Պալիկեան տասը եկեղեցիին :

ՓԱՐԻԶ՝

ԱՊՐԻԼԵԱՆ ՍԳԱՏՕՆԸ

ԱՊՐԻԼ 24ԻՆ
ՓԱՏԷԻ ՍՐԱՀԸ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

կը տօնուի Ապրիլ 25ին, Շաբաթ օր :

Նախաձեռնութեամբ

ԱՊՐԻԼԵԱՆ ՍԵՐՈՒՆԴԻՆ

(Զ Ո Մ)

ՄԱՑԻՍ 28Ը

Մարսէյլի մէջ կը տօնուի Մայիս 30ին, Շաբաթ գիշեր, ԱԼՀԱՄԲՐԱՑԻ մէջ ժամը 21էն մինչեւ լոյս : Մարսէյլի հայ կազմակերպութիւններէն եւ Միութիւն – ներէն կը խնդրուի նկատի ունենալ այս թուականը :

Ֆր. ԿԱՊՈՅՏ ԽԱՉ

Կայանի արձանագրութիւն

Ֆ. Կ. Խաչի Օգափ. կայանի արձանագրութիւնները կը սկսին Ապրիլ 4ին եւ կ'տեւարտին Մայիս 30ին, Ֆրանսայի բոլոր չրջաններու մէջ :

Փարիզի մէջ արձանագրութիւնները տեղի կ'ունենան ամէն ԵՐԿՈՒՇԱԲԹԻ եւ ՇԱԲԱԹ կէսօրէ ետք՝ ժամը 4էն ժամը 7, Շրջ. վարչութեան դրասենեակը՝ 17 Րիւ Պլէօ, Փարիզ (9), Մշակոյթի Տան Գ. յարկը :

Պէտք է ներկայանալ անձամբ եւ վճարել կանխիկ : Անհրաժեշտ են՝ Լիվրէ տը Ֆամիյ եւ Քառնէ տը Սանթէ :

Ընդունելի են.— աղջիկները՝ 6–15 տարեկան : Տղաք՝ 6–14 տարեկան :

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ

ՀԱՑ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՕՐԸ

Մայիս 24ին Սորպօնի Մեծ Ամփիթատրոնին մէջ :

★ ԼՈՑՍ ՏԵՍԱԻ ★

Les *Vartananc,* les compagnons du Connétable Vartan Mamigonian, sont les héros et les 1036 martyrs qui, en 451, à la bataille d'Avaraïr, se sont sacrifiés à leur patrie. Aux 250.000 hommes du Roi des Rois, aux fameux Immortels, aux éléphants, Vartan ne peut opposer que 15.000 chevaliers et 45.000 manants accourus à son appel. Combat désespéré dont l'Arménie sortira pourtant victorieuse, arrêtant pour plus d'un millénaire l'invasion de l'Occident.

Vartananc est une puissante évocation historique, épique, colorée, animée, grouillant de personnages inoubliables, basée sur une étude et sur une connaissance précise des lieux et des événements. L'on comprend que Louis Aragon ait exprimé le désir de voir traduit le grand livre du dramaturge, poète et historien de l'Arménie Soviétique, T. Démirdjian.

traduit par Dikran Kirazian, présenté et adapté par Victor Gardon. 336 p. 15 F.

Editions STOCK, 6, rue Casimir-Delavigne, Paris 6e

ՈՒՐԲԱԹ
10
ԱՊՐԻԼ
ժամը 20·30

ՄՈՒՐԱՏ – ՌԱՓԱՅԷԼԵԱՆ
ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐՏԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

MUTUALITE
24, Rue St. Victor
Métro :
Maubert-Mutualité

GRAND GALA FOLKLORIQUE ARMENIEN

ՄԵԾ ՀԱՆԴԷՍ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԳ - ՊԱՐԻ

✲

— ԱՐՄԵՆԻԱ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲ —

Ղեկ. **Պ. ՏԷՏԷՃԵԱՆ**

Երգ.— Օր. ՍՈՆԻԱ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ, ՇԱՒԻՂ ՊԷՆԿԵԱՆ եւ Պ. Մ. ՊՕՂՈՍԵԱՆ

✲

— ՍՕՍԻ ՊԱՐԱԽՈՒՄԲ —

Ղեկ. **ՏԻԿԻՆ Յ. ՔԻՒՏՆԷՐԵԱՆ**

✲

— ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ — ԵՐԳԱՋԱԽՈՒՄԲ

Ղեկ. **Գ. ԵԱՆՊԼԿԵԱՆ**

PALAIS DE LA MUTUALITE

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Կազմակերպուած

ՀԱՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԵԱՆ ՓԱՐԻԶԻ ՏԻԿՆԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ ԿՈՂՄԷ

Ապրիլ 14, երեքշաբթի երեկոյ ժամը ճիշդ 8·45ին

THEATRE DES ARTS

66, Rue Rochechouart, PARIS (9e) Métro : Cadet ou Anvers

Կը ներկայացուի Լ. ՇԱՆԹԻ

– ԿԱՅՍՐԸ –

Հայ Բիւզանդական կեանքէ քաղուած 4 արար եւ 2 պատկեր
(Թեմադրութեան յարմար ցուց Մ. ԱՆՏՈՆԵԱՆ)

ԳԼԽԱՒՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ ԱՆՏՈՆԵԱՆ, Պ. Պ. ՏՐԴԱՏ ՆՇԱՆԵԱՆ, ՆՈՒՐՀԱՆ ՄԱՐԳԱՐԵԱՆ, ՄԻՀՐԱՆ ԱՆՏՈՆԵԱՆ, ՆԱԶԱՐԷԹ ԲԸՇՏԻԿԵԱՆ եւ ՓԻԼԻՊ ԹԷՐԶԵԱՆ :

Կը մասնակցին նաեւ

Օր. Օր. Ռ. ՄԱՌԱՆԿՈԶԵԱՆ, Ա. ԾԱԼԵԱՆ եւ Ա. ԹԱՐՈՆ :
Պ. Պ. Յ. ՍԹԱՄՊՈՒԼՑԵԱՆ, Կ. ՆԻԿՈՂՈՍԵԱՆ, Է. ԹՕՓՈՒԶԵԱՆ եւայլն :

Բեմադրութիւն՝ ՏՐԴԱՏ ՆՇԱՆԵԱՆ

Տոմսերու համար դիտել հետեւեալ վայրերը .—

U.G.A.B., 11 Square Alboni, PARIS (16e)
Tél. : TRO. 03-18
Mme BAKERDJIAN
35, Rue de Trévise, PARIS (9e) PRO. 61-10

Mme MARKARIAN
32, Rue de Trévise, PARIS (9e), TAI. 65-
et au THEATRE DES ARTS
66, Rue Rochechouart, PARIS (9e)
Tél. : TRU. 05-12 et TRU. 14-38

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Լոնտոնի «Հայ երիտասարդաց Միութեան թատերախումբ»ը Փարիզի մէջ :

Առաջին անգամ ըլլալով Ֆրանսայի մէջ կը ներկայացուի՝ Լեւոն Շանթի

« ԵՍ »Ի ՄԱՐԴԸ

(Թատերգութիւն հինգ արար)

Ներկայացումները տեղի կ'ունենան կապոյտ Յաչի մասնաճիւղերու կազմակերպութեամբ հետեւեալ թուականներու եւ չրջաններու մէջ :

Շաբաթ, 18 Ապրիլ.— ԱԼՖՈՐՎԻԼ
Կիրակի, 19 Ապրիլ.— ԻՍԻ :
Չորեքշաբթի 22 Ապրիլ.— ԱՌՆՈՒՎԻԼ
Հինգշաբթի, 23 Ապրիլ.— ՓԱՐԻԶ :

ՊԱՐԵՐԵԿՈՑԹ

Հ. Բ. Ը. Միութեան Փարիզի երիտասարդաց Ակումբը կազմակերպած է պարերեկոյթ մը, այս Շաբաթ երեկոյ ժամը 19էն մինչեւ կէս գիշեր. Ռախմանինոֆ սրահին մէջ, 26 Ավրընիւ տը Նիւ Եորֆ (16) :

Մասնակցութիւն.— 5 Ֆր. :

(Ակումբին անդամներուն եւ ուսանող – ներուն համար, իրենց քարթը ներկայացնելու պայմանով) : Ոչ անդամներուն.— 9 Ֆրանք : Ձրի պար եւ պիւֆէ

ԼՈՑՍ ՏԵՍԱԻ

Կ. ՓՕԼԱՏԵԱՆԻ

ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐՈՒ ՀԱՏՈՐ

ԼՈՑՍԵՐԸ

Շքեղ տպագրութիւն, նկարազարդ արուեստագէտ Շարքի կողմէ :

Գունաւոր եւ թուագրուած 1–50, 100 Ֆրանք, թուագրուած 51 – ին՝ 20 Ֆրանք :

Դիմել հեղինակին՝

G. POLADIAN
53, Avenue de Saint-Julien
MARSEILLE (12e)

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ

ՄԱՐՍԷՅԼ.— Վաստպուրականի Միութիւնը կը պատրաստուի Յաղթական Հերոսամարտի 49րդ տարեդարձը, Ապրիլ 26ին, կիրակի Մաղբնոյի մէջ : Նոյն օրը տեղի կ'ունենայ Միութեանս 40ամեակի տօնը :

IMPRIMERIE SPECIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ՀԱՅՐԱՆԻՔ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝	Տար. 60 Ֆ.	Վեցամսեայ՝	35 Ֆ.
Արտասահման՝	Տար. 75 Ֆ.	Հատը	0·30 Ֆ.

ՀԻՆԳՇԱԲԹԻ
2
ԱՊՐԻԼ
JEUDI
2 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9974

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9974

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ՆԱՀԱՏՆՋ

Պաշտպանելու եւ վերականգնելու համար ազգային ու ցեղային վիրաւորուած ու անարդուած արժանապատուութիւնը՝ մէկ սիրտ մէկ հոգի ոտքի են կանգնած հրէական բոլոր կազմակերպութիւնները ի սիւռս աշխարհի, սրտառուչ ու օրի – նակելի համերաշխութեամբ մը :

Եւրոպայէն վերջ, ուր բոլոքի ձայները բարձրացան նոյնիսկ ոչ – հրէական շրջ – ջանակներէ՝ Ֆ. Մուրիաքեան հակասեմա – կան քաղաքականութեան դէմ, այժմ ամենադա գործունէութեան լծուած են Միացեալ Նահանգներու Հրեաները, ո – րոնց թիւը հինգ միլիոնի կը հասնի :

Ջատկի կիրակի եւ Երկուշաբթի օրե – րուն Ուոշինկթընի մէջ տեղի ունեցաւ համագումար մը, մասնակցութեամբ քը – սանեւհինգ ամերիկահրեայ կազմակեր – պութեանց : Օրակարգի գլխաւոր հարցն էր Հրեաներու հալածանքը Խորհրդային Միութեան մէջ : Որոշուած է համաչխար – հային ծաւալով բողոքի հաւաքոյթներ կազմակերպել՝ պահանջելու համար , որ Հրեաներուն հանդէպ կիրարկուի միւս ժողքամասնութեանց հանդէպ ընդուն – ուած վարչաձեւը : Պիտի զգուշանան հա – կահամայնավարական քարոզչութեան բը – նոյթ տալէ բողոքի ցոյցերուն :

Այս առթիւ կը յիշուի, որ անցեալ աշ – նան նախագահ Քենընտի անձնապէս Խր – րուշչեւի ուշադրութիւնը հրաւիրած էր խորհրդային դրախտի Հրեաներու կա – ցութեան վրայ :

Ուոշինկթընի խորհրդային դեսպան Տոպրինին հրահանգ ստացած ըլլալով յարաբերութեան մէջ մանելու Ամերիկա – յի հրեայ պատասխանատու անձնաւորու – թեանց հետ, Քենընտիի սպանութենէն ե – րեք օր առաջ դեսպանատան մէջ ճաշի հրաւիրած էր Գերագոյն ատեանի դա – տաւոր Արթիւր Կոլտպէրկը, ծերակու – տական Աբրահամ Ռիպիկոֆ, երկուքն ալ Քենընտիի դահլիճին նախկին անդամներ— եւ հանրապետութեան ծերակուտական եաքոպ Եավիցը :

Դեսպանը դանդատած էր, որ Ամերի – կայի Հրեայ կազմակերպութիւնները չատ ազդկալի ձեւով քարոզչութիւն կը կա – տարեն Ֆ. Մուրիաքեան դէմ : Իր խօսա – կիցները յայտնելէ վերջ թէ Ամերիկայի Հրեաները համաձայն են խաղաղ կենակ – ցութեան, աւելցուցեր էին, որ չեն կըր – նար անտարբեր մնալ եւ լռել, երբ քա – ղաքական, ցեղային եւ կրօնական դեա – նի վրայ հալածանքի կ'ենթարկուին ի – րենց հայրենակիցները Ռուսիոյ մէջ :

Դեսպան Տոպրինինի հաւատարմագիրները Հրեաներու կացութեան բարելաւման մասին ո՛չ միայն չեն իրագործուած անց – ած աւնէն ի վեր, այլ ընդհակառակն հալածանքը աւելի ատատկացած է : Փաստ՝ Քիեւի Գիտական Ակադեմիայի կողմէ հրատարակուած ըրքոյկը ,— « Հրէութիւնը առանց շպարի» :

Այս հրատարակութիւնը պատճառ դարձած է, որ իրենց կարդին Ամերիկա – յի Հրեաները ալ խստացնեն իրենց քա – ղաքականութիւնը Մոսկուայի դէմ :

Կը թուի թէ արտասահմանի հրէական կազմակերպութեանց միահամուռ բողոքի ցոյցերը իրենց ազդեցութիւնն են ունե – ցած կրեմլինի վրայ :

Պաշտօնական «Թաս» գործակալութիւ – նը հրատարակած է այս գրքոյկին մասին դիակոյ մը, որ սեւագ մը յետս կոչումի հանդամանք կը ներկայացնէ : Գրքոյկը ուկրաիներէն լեզուով հրատարակուած է: Քիեւի « Ռատիաճնիկա Կուլտուրա» պարբերաթերթը քննադատած է գրքոյկը՝ ո՛չ թէ անոր հակահրէական բովանդակութեան , այլ նկարներուն համար, որ դեղարուես – տական տեսակէտով անճաշակ են եւ կը վիրաւորեն հաւատացեալներու զգացում – ները :

«Թաս» ուղած է միաժամանակ հան – դարատեցնել արտասահմանի հանրային կարծիքը, մանաւանդ որ բացի Հրեանե – րէն՝ լեզու եւլած են նաեւ ձախակողմեան հոսանքները, որոնց մէջ Հրեաները կա – րեւոր թիւ մը կը կազմեն :

Այսպէս ուրեմն, կրեմլին արդէն փոք – րիկ նահանջ մը կատարած է հակահրէա – կան իր քաղաքականութեան մէջ :

ՀՐԱՆՏ–ՍԱՄՈՒԷԼ

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԽՐՈՒՇՉԵՒԻ ՓԵՇՏԱՅԻ ՄԷՋ

ՔԱՏԱՐ Կ'ՈՂՋՈՒՆԷ «ՄԱՐՔՍ – ԼԵՆԻՆ – ԵԱՆ ՄՏՔԻ ՊԱՀԱԿԸ »

Խրուշչեւի ներկայութիւնը Փեշտա , աւելի քան ուրիշ որեւէ քաղաք, վրդովիչ բան մը ունի : Դեռ երէկ էր կարծես , կը լսուէր Փեշտայի դպրոնի ձայնասփիւռէն լաւատես հայրենասէրներու վերջին ձայ – նը՝ «փրկեցէք մեզ» : Արդարեւ ասկէ ութ տարի առաջ էր որ ժողովուրդ մը ջար – դուեցաւ Եւրոպայի սրտին վրայ ու ա – դատ աշխարհը դիտեց ու լուռ մնաց երբ ձայնը կը չարունակէր :— « Մեր նաւը կ'ընկղմի : Լոյսը կը տկարանայ : Լսեցէք մեր ազաղակը, ժողովուրդներ աշխարհի փրկեցէ՛ք մեզ : Ցէր ընդ ձեզ եւ ընդ մեզ : Բայց ժողովուրդները չլսեցին :

Ցաղթական կրեմլինի ներկայացուցիչը՝ Նիքիթա Սերգեեւիչ Խրուշչեւ Փեշտա ժա – մանեց առջի օր : Փոխանակուած բարի դալուստի ճառերուն մէջ, յատկանշական կը նկատուի Քատարի սա խօսքը՝ «Կ'ողջունեմ ձեր մէջ մարքս – լենինեան մը – տածողութեան աւանդը պահողը » : Ա – սիկա յատկանշական դիրքաւորում մըն է չին յայտարարութեանց վաղորդայնին : Քատար ուրախութեամբ ընդունած է Խրուշչեւի հետ միասին՝ Տիկին Խրուշ – չեւան, Արտաքին նախարար՝ Կրոմիքօն եւ այլ պաշտօնական անձնաւորութիւն – ներ : Հունգարիոյ վարչապետը յայտա – րարած է նաեւ թէ Խրուշչեւի Հունգարիա այցելութիւնը աւելի կ'ամրապնդէ երկու ժողովուրդներու բարեկամութիւնը «բա – րեկամութիւն որ ոչ ոքի դէմ ուղղուած է եւ որ կը ծառայէ յառաջդիմութեան եւ խաղաղութեան դատին » :

Իր պատասխանին մէջ, Խրուշչեւ խոս – տացած է մանրամասն կերպով տեսնել հունգար ժողովուրդին ստեղծագործու – թիւնները :

Երբ պաշտօնական թափօրը կը չրջի Փեշտայի փողոցներուն մէջ, արտակարգ խանգաւառութիւն մը չկայ ժողովուրդին կողմէ :

Կարգ մը պղրիւրներու համաձայն, Փեշտա պիտի հասնի նաեւ Վալթըր Ուլ – պրիխթ : Անհաւանական չէ որ համայնա – վար ուրիշ պարագլուխներ ալ հունգա – րական մայրաքաղաքը ժամանեն :

×

Միւս կողմէ կը սպասուի որ Մոսկուա պատասխանէ Փեքինի յարձակումներուն : Զինագիներու վերջին պայքարը , Խրուշ – չեւին անձին դէմ իսկ, աւելի սոխպոպա – կան կը դարձնէ Մոսկուայի դիրքաւորու – մը : Կը թուի թէ Փեքին տրամադիր է մինչեւ խզում երթալու :

Շահեկան է նկատել նաեւ որ Խրուշչե – ւի փեշտա դանուած առեղը, հոն կը դու – մարուի նաեւ իրաւագէտներու ժողովը , ուր չին – խորհրդային նոր բախում մը պատահած է : Խորհրդային պատուիրակը պատասխանելով Տիկին Հան Եու–Թուն – կի, որ խիստ յարձակում մը ըրած էր Ռուսերուն վրայ, ըսած է «ձեր պարա – գան աւելի ախտաբանական է քան իրա – կան » : Նախապէս չին տիկինը յայ – տարարած էր թէ Ռուսերը նոյն լեզուն կը գործածեն քան «կատղած Ամերիկա – ցիք » :

ՏՈՄՍԵՐ

ՍԱՐԻՆ ՁՈՐԻՆ

Ի՞նչ անիրաւ ու անարդար բացատրու – թիւններ կը գործածենք, երբեմն, սովո – րական խօսակցութեանց ընթացքին , մենք՝ մեր լեզուով, օտարները՝ իրենց լեզուով :

Մեր դրոյցը համեմելու համար կը դի – մենք ազգերու պատմութեան, կը մտնենք կենդանաբանական պարտէզն ներս եւ կը քալենք մրգաստաններու ծառերուն ու բանջարանոցներու թուփերուն քովէն :

Կոշտ ու կոպիտ եւ տգէտ մարդու մը համար կ'ըսենք·

— Գիւրաին մէկն է ...

Այդ նկարագրութիւնը աւելի հարա – զատ եղած կ'ըլլայ, եթէ ըսէինք ·

— Թուրքին մէկն է ...

Երբ մէկը կծծի է, սենթերը կը հաշուէ եւ դրամին յարդը քիչ մը չատ պիտէ, կ'ըսենք ·

— Կատարեալ Հրեայ է ...

Երբ մէկը վայրենի է, կը նմանցնենք զինք Ափրիկեցիի մը, բայց կը մոռնանք որ Ափրիկէի մէջ աւելի մեծ թիւով քա – ղաքակրթուածներ կան քան ձէյլալ Պա – յարի հայրենիքին մէջ :

×

Կենդանաբանական պարտէզէն աւելի օգտուած ենք, մենք ալ, ուրիշներն ալ :

Նորամանկը «ազուէս» է, միամիտը՝ «աղաւնի», պոռոտախօսը՝ «աքլոր» , աչքըբացը՝ «չուն», անխելքը՝ «հաւ» , տխմարը՝ «կով», դանդաղաշարժը՝ «կըր – եայ», միմոսը՝ «կապիկ», անզգան՝ «զո – մէչ», վախկոտը՝ «նապաստակ», դաւա – դիրը$ « օձ », չատախօսը՝ « ճպուռ » , անկիրթը՝ «արջ», ապուշը՝ «աւանակ» , յամառը՝ «ջորի», կեղծաւորը՝ «կամե – լէոն», աննկարագիրը «ոջիլ», խաբեբան՝ «գայլ» , եւ դիւրահաւանը՝ «սադ»: Այս վերջին պարագային է միայն որ կը դոր – ծածենք թուրքերէն բառը — խազ :

Մրգաստանէն ու բանջարանոցէն ալ հաւաքած ենք նոյնքան պատկերալից ո – րակականներ :

Վերնատունը քիչ մը պարապ մարդուն համար ունինք «դղրմ»ը: Երբ վերնա – տունը բոլորովին պարապ է, ենթական կ'ըլլայ «տանձ»: Գինովը կը նմանցնենք «լոլիկ»ին, իսկ ըսածը – թողածը չգիա – ցող մարդը «վարունգ»ին : Վայրենի մէկը «կաղնիի փայտ» է :

×

Հիմա, չեմ գիտեր որ այլաբանական այս պատկերները կրնա՞ն հարազատօրէն ներկայացնել ենթակային դիմագիծը : Երբեմն՝ կրնան, երբեմն՝ չեն կրնար :

Օրինակ, ի՞նչ խորամանկներ կան, ո – րոնք դասատու կրնային ըլլալ ազուէսին : Ի՞նչ պոռոտախօսներ ու մեծխօսիկներ կան, որոնց բաղդատմամբ աքլոր աղբա – րը աշխարհի ամէնէն համեստ ու խոնարհ թռչնատգին է :

Վախկոտներ կան, անհատ թէ կուսակ – ցութիւն, որոնց քով նապաստակը ա – րիւծի պէս արարած մըն է :

Կը ճանչնամ դաւադիրներ, որոնք կըր – նան չարիք հատցնել աշխարհի բոլոր օ – ձերուն : Հոգեչահ չատախօսութեան մար – դին մէջ, ճպուռը բա՛ն մը չէ, երբ զինք բաղդատենք հակադաչնակ խմբագիրնե – րուն հետ :

Կամելէոնը նախատած կ'ըլլանք, երբ զինք կը նմանցնենք Հայոց ազգին կար – միր կեղծաւորներուն, որոնք երէկ Սթա – լինի ոտքերը կը լզէին, այսօր գետնա – քարշ սողոմոնութեամբ , ծունկի եկած են Խրուշչեւներու առջեւ :

Կարելի է ամէն օր դղրմ ուտել, բայց « ուտուելիք » բան չէ սա վերնատունը պարապ մարդը : Տանձին մէկ կուտը , չամիա , աւելի կ'արժէ քան համայնավա – րութիւն հոլովող ծանծաղամիտ հայապ – պին :

Սխալ կ'ընենք երբ մարդ արարածը ա – նասունի, թռչունի, բանջարեղէնի կամ պտուղի նմանցնելով՝ այս վերջիններ – րուն պատիւը ոտքի տակ կ'առնենք : Ընդհակառակն, անոնց վատ տեսակները նկարագրելու համար նախատիպար պէտք է ունենանք մարդոց վատ տեսակները : Որովհետեւ, իրա՛ւ կ'ըսեմ, երբեմն հաւ մը աւելի կ'արժէ քան հայ բոլշեւիկ մը ու լոլիկ մը աւելի՝ քան «գինով» հակա – դաչնակ մը :

ԵՒՐՈՊԱՑԻ

«Բուռ մը տոմս»

ԼԻԲԱՆԱՆԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հ. Յ. Դ. ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Ընկեր Մովսէս Տէր – Գալուստեան եւ Յակիճ Պապիկեան եւ Սուրէն Յանամիր – եան կը ներկայանան Պէյրութի առաջին ընտրաշրջանի ցանկին վրայ, մինչ Անտրէ Թապուրեան կը գտնուի Հիւսիսային Մեթնի ընտրաշրջանի թեկնածուներու կարգին :

Մուսա Տաղէն մինչեւ Սուրիա, ապա մինչեւ Լիբանան Մովսէս Տէր – Գա – լուստեան ծանօթ դէմք մըն է որ վեց ան – դամ արդէն երեսփոխան ընտրուած է : Մեթը Յակիճ Պապիկեան, ծանօթ վաս – տարան, ժամանակ մը նոյնիսկ նախարա – րական աթոռ գրաւեց Լիբանանեան կա – ռավարութեան մէջ: Սուրէն Յանամիր – եան, որ, ինչպէս երէկ ըսինք Բ. անդամ ըլլալով կը ներկայանայ , մինչ Յակիճ Պապիկեանի երրորդ թեկնածութիւնն է : Ծանօթ է նաեւ իբրեւ ազգային բարերար : Ներկայիս Ս. Նշան Ազգ. վարժարանի հողին վրայ կը կառուցուի «Սուրէն Յա – նամիրեան Գոլէճը » :

Վերջապէս նոր թեկնածուն՝ Անտրէ Թապուրեան, ծնած է Պէյրութ 1930ին եւ երիտասարդ տարիքէն նետուած է քա – ղաքական ասպարէզ : Վկայուած Պէյ – րութի ամերիկեան համալսարանի առեւ – տրական ճիւղէն, հետեւած է նաեւ Նիւ Եորքի եւ Հարուըրտի համալսարաննե – րուն դասընթացքներուն : Գլխաւոր դոր – ծակիցը եղած է հանդուցեալ Էմիլ Պուս – թանիի եւ անոր հետ միասին ճամբորդած քարոզչութիւն ընելով ի նպաստ արա – բական երկիրներուն :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿԻՊՐՈՍԻ

—o—

Ա.

Միջերկրականի փոքրիկ կղզին միջազգային հետաքրքրութեան առարկայ դարձած է, կէս միլիոն բնակչութիւն ևս – դարած է յոյն եւ թուրք քսանըհինը մի – լիոն բնակիչներու յարաբերութիւնները : Նաւատորմներ կը չարժին , զինուորներ կը համախմբուին անակնկալ ցամաքահա – նումի մը դէմ : Կղզիին մէջ անիշխանու – թիւն կը տիրէ , յոյն անկանոն զինուոր – ներ կը թափառին փողոցներու մէջ , թուրք համայնքի պետը կը հեռագրէ ան – դադար թէ կոտորուելու վտանգի մէջ են :

Եկեղեցական Նախագահը կը վախնար որ թուրք նաւատորմը կը միջամտէ , կը վախնար կղզիին բաժանումէն , կը ջանար ձերբազատուիլ փոխ – Նախագահին վե – թոյէն , այսինքն Լոնտոն – Ցիւրիխ դա – շինքի տրամադրութիւններէն , որովհե – տեւ դաշինքը իրաւունք կուտայ զինուո – րական միջամտութեան , մասնաւոր իրա – ւունք մը , որ տրուած է ՄԱԿԷն անկախ :

Նախագահը դիմեց Ապահովութեան Խորհուրդին , միջազգայնացնելով խնդի – րը՝ ենթադրեց դուրս գալ Հանրապետու – թեան պաշտպան երրեակ պետութեանց միջամտութենէն : «Լը Մոնտ» կը գրէ ։— « Ապահովութեան Խորհուրդի որոշումը չէնջեց դաշինքը , միայն որոշակի ակ – նարկեց անոր , բայց յայտնեց որ հրաժա – րելու են ուժի գործածութենէ , այսինքն արգիլեց Թուրքիոյ միջամտութեան իրա – ւունքը» : Արդէն այդ կը փափաքէր Մա – կարիոս ։ գարձեալ ։— «Ապահովութեան Խորհուրդը ճանչցաւ կղզիին ամբողջա – կանութիւնը , կը թուի թէ բաժանումը հեռու կը մնայ» :

Որոշումը չի խօսիր վեթոյի մասին , բայց մէկ կողմ թողուց , քանի որ հետե – ւանք տուաւ Մակարիոսի դիմումին , ան – կախ թուրք փոխ – նախագահին վեթո – յէն : Եւ սակայն խաղաղութիւնը հաս – տատել , չի նշանակեր խնդիրը լուծել , անիշխանութեան պատճառը պիտի վեր – ցուի խնդիրը լուծելու համար : Թուրքե – րը կ'ուզեն կղզիին բաժանումը , հիւսի – սային մասը իրենց , հարաւայինը՝ Յոյ – ներուն : Ցունաստան կը մերժէ բաժանու – մը , համաձայն է Մակարիոսի , վերա – քննութեան ենթարկելՍահմանադրութիւ – նը , այսինքն սահմանափակել փոքրա – մասնութեան լայն իրաւունքները : Թուր – քերը կը մերժեն փոփոխութիւնը , ատկէ պոռթկում ցեղային , կրօնական , քաղա – քական ատելութեան :

1960 Փետրուար 19ի Սահմանանա – դրութեան համաձայն .

1) Կիպրոսի պետութիւնը Հանրապե – տութիւն մըն է , որուն նախագահը Յոյն մըն է , փոխ – նախագահը Թուրք մը , իւրաքանչիւրը ընտրուած յոյն եւ թուրք համայնքներէն , ընդհանուր քուէարկու – թեամբ հինգ տարուան չրջանի մը հա – մար :

2) Գործադիր Իշխանութիւնը կը վա – րեն երկու նախագահները օժանդակու – թեամբ 7 Յոյներէ , երեք Թուրքերէ բաղ – կացած նախարարներու Խորհուրդէ մը :

4) Օրէնսդիր ժողովը կը բաղկանայ յիսուն անդամէ , 35 յոյն , 15 թուրք :

5) Նախագահները առանձնակի եւ մի – ասնաբար վեթոյի իրաւունք ունին :

7) Վարչութիւնը բաղկացած պիտի ըլ – լայ 70 առ հարիւր Յոյներէ , երեսուն առ հարիւր Թուրքերէ :

8) Հանրապետութիւնը պիտի ունենայ երկու հազար հոգիէ բաղկացած բանակ մը , որուն վաթսուն առ հարիւրը պիտի ըլլայ յունախօս , քառասուն առ հարիւրը թրքախօս :

10) Անկախութիւնը , հողային ամբող – ջականութիւնը եւ Սահմանադրութիւնը երաշխաւորող դաշնագիր մը պիտի կընքուի Կիպրոսի Հանրապետութեան , Յու – նաստանի , Անգլիոյ եւ Թուրքիոյ միջեւ : Զինուորական դաշնագիր մըն ալ պիտի կնքուի Կիպրոսի Հանրապետութեան , Ցունաստանի եւ Թուրքիոյ միջեւ :

Բացառիկ իրաւունքներ կը վայելէր փոքրամասնութիւնը , իսկ փոխ – նախա – գահը չարաչար գործածած է վեթոյի ի – րաւունքը՝ չլսելով վարչական գործու – նէութիւնը :

Յոյները ստորագրեցին դաշինքը , ո – րովհետեւ անդլիական վարչութիւնը պի – տի հեռանար կղզիէն յոյն – Թուրք հա – մաձայնութեան մը պարագային : Թուր – քերը օգտուեցան եւ պահանջներ դրին , դիտնալով որ դրացի մեծամասնութիւնը պիտի ուզէ ամէն գնով դուրս հանել տի – րող իշխանութիւնը : Եկեղեցական գեկա – վարն ալ մտածեց համակերպիլ ապագա – յին փոփոխութիւն կատարելու դիտաւո – րութեամբ :

Կղզին անդամ մըն ալ կը դառնայ կըռ – ուանխնձոր մը երկու տարբերու , երկու դրացի պետութեանց միջեւ : Աչխարհա – դրական դիրքը , հանքերն ու անտառները միշտ հրապուրած են աչխարհակալները , առողջարար կլիման հրաւիրած է զազ – թական ցեղերը : Փոքր Ասիոյ եւ Մի – ջերկրականի միջեւ նաւային կայան մըն է , անտառները կը հայթայթեն նաւերու ատաղձ , պղինձի հանքերը կը վճնտուին Եգիպտոսէն եւ Ասորեստանէն , ատկէ մրցակցութիւն երկու հին մեծազօր պե – տութեանց միջեւ :

Նախապատմական չրջանի բնակիչները կարճգլուխ էին , նորեկները պատուաս – կը պահէին : Անոթին վրայ նկարուած չորս նչաններէն մէկուն վրայ պատկե – րացուած է աղեղնաւոր նուագարան նուագող երաժիչտ մը : Ան ծալապատիկ նստած է գորգի մը վրայ : Ունի մեծ դի – մագիծեր՝ մեծ քիթ եւ մեծ աչքեր : Բե – րանը կիսաբաց է , աչքերը՝ գոց : Շըր – թունքներուն փայլը կը ստեղծէ այն տը – պաւորութիւնը , որ ան ոչ միայն կը նը – ուագէ , այլեւ կ'երգէ : Ձեռքին մէջ բըռ – նած աղեղնաւոր նուագարանը ունի մեծ , կիթառի ձեւ մարմին մը , որ իր մեծու – թեամբ կը համապատասխանէ չուքին (պաթօ) : Նուագարանին պարզ տեսանե – լի վզիկը կարճ է եւ կը վերջանայ քիչ մը ետ ծռած գլխիկով մը , որուն վրայ կողմնակի երկու ականջներ կան : Երա – ժիչտը ուսին դրած է նուագարանը : Ա – սոր արտաքին տեսքը կը վկայէ , որ հոս ներկայացուածը կիթառի ձեւ ունեցող՝ փիտելի տիպի չուքային մը միջնադար – եան նախաձեւն է : Յատուկ ուչադրու – թեան արժանի են նուագարանին այսպէս կոչուած կողերը , որոնցմէ կընանք եզ – րակացնել , թէ այդ ատենուան համար կատարելագործուած նուագարան մըն էր ասիկա : Աղեղը ունի կորաձեւ աղեղնա – փայտ մը , որուն ծայրերը միացած են մազերու փնջիկով մը : Այդպիսի աղեղ – նաձեւ կամ կիսաղեղնաձեւ աղեղները մի – չին դարերուն ինքնատիպ էին Եւրոպայի եւ Արեւելքի մէջ : Արեւելքի մէջ մինչեւ այսօր դեռ կան այդ ձեւի աղեղներ :

Հին ձեռագիրներու պատկերներէն դա – տելով , ԺԲ . – ԺԵ . դարերուն Հայաս – տանի մէջ կոր աղեղներու կողքին գոյու – թիւն ունեցած են նաեւ ուղղափայտ ա – ղեղներ :

Միջնադարեան աղեղները կը տարբե – րին իրենց երկարութեամբ : Այսպէս կոչ – ուած ռեպեկայի ձեւի ժողովրդական նը – մաձայնութեան մը պարագային : Թուր – քերը օգտուեցան եւ պահանջներ դրին , դիտնալով որ դրացի մեծամասնութիւնը պիտի ուզէ ամէն գնով դուրս հանել տի – րող իշխանութիւնը : Եկեղեցական գեկա – վարն ալ մտածեց համակերպիլ ապագա – յին փոփոխութիւն կատարելու դիտաւո – րութեամբ :

Կղզին անդամ մըն ալ կը դառնայ կըռ – ուանխնձոր մը երկու տարբերու , երկու դրացի պետութեանց միջեւ : Աչխարհա – դրական դիրքը , հանքերն ու անտառները միշտ հրապուրած են աչխարհակալները , առողջարար կլիման հրաւիրած է զազ – թական ցեղերը : Փոքր Ասիոյ եւ Մի – ջերկրականի միջեւ նաւային կայան մըն է , անտառները կը հայթայթեն նաւերու ատաղձ , պղինձի հանքերը կը վճնտուին Եգիպտոսէն եւ Ասորեստանէն , ատկէ մրցակցութիւն երկու հին մեծազօր պե – տութեանց միջեւ :

Նախապատմական չրջանի բնակիչները կարճգլուխ էին , նորեկները պատուաս – տուած են բնիկներուն հետ : Երկար տե – ւած է անդադարդնձի դարը , Յոյներ կու – գան Տրովադայի պատերազմէն ետք , Յոյներ կը հաստատուին ներքին մասե – րուն մէջ , փիւնիկեցիներ հաչուետուներ հաստատած են ծովեզերեայ ափերու վը – րայ : Կղզին կը հելլենանայ հետզհետէ , առեւտրական յարաբերութիւններ կ'ու – նենայ Եգէականի կղզիներուն , Եգիպտո – սի հետ : Օտար արչաւանքներու ատեն փիւնիկեցիներ արչաւողին կողմը կը բըռ – նեն , կղզիին ներսերը թափանցելու հա – մար եւ երկու տարբերու միջեւ գոյու – թեան պայքարը կը սկսի : Կիպրոս կը ստանայ առաջնակարգ դերք մը Սուրիոյ եւ փիւնիկէի քաղաքներու կործանումէն ետք ասորեստանեան արչաւանքներու հե – տեւանքով : Կղզին կը կառավարուի ժա – ռանգական թագաւորներով , որոնք մի – անգամայն քուրմեր եւ դատաւորներ են :

ԽՈՐԷՆ ԳԱԲՐԻԿԵԱՆ

(1 Շար.)

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՒԱԳԱՐԱՆՆԵՐ

—o—

(Բ. եւ վերջին մաս)

Նուագարաններու արուեստին մակար – դակը ճշդող էական գործօն մը պէտք է նկատել երաժիչտներուն օգտագործած լարերուն բազմազանութիւնը : Մեր ձեռքը հասած աղբիւրներէն կ'իմանանք , որ հայ երաժիչտները իրենց նուագարան – ներուն համար կ'օգտագործէին տարբեր նիւթերէ պատրաստուած լարեր՝ պղին – ձէ , արծաթէ , մետաքսէ , վուչէ , աղիքէ եւայլն : Լարերուն մասին տեղեկութիւն – ներ կը գտնենք միջնադարեան բազմա – թիւ հայ պիտանականներու գործերուն մէջ , ե . դարէն սկսեալ :

Տեղեկութիւններ կը գտնենք նաեւ Հա – յաստանի մէջ լարերու պատրաստութեան մասին : Այսպէս օրինակ , ըստ Ժ . դարու ձերագիրի մը , այդ ժամանակաչրջանին Հայաստան գիւղատնտեսական ապրանք – ներու հետ կ'արտածէր նաեւ լարեր : Լարերուն արտադրութիւնը զարգացած էր Ծովափնեայ Մուկան քաղաքին մօտ գտնուող երկու փոքր քաղաքներու մէջ :

Եւ վերջապէս , Դուինի պեղումներու ընթացքին յայտնաբերուած անօթ մը , ո – րուն վրայ երաժչտական աղեղնաւոր նը – ուագարան մը պատկերուած է , կողմնակի ապացոյց մըն է , որ Հայաստանի մէջ Ժ . դարուն արդէն յայտնի էին աղեղնաւոր նուագարանները :

Անօթին նուրբ եւ հարուստ զարդանը – կարներէն կրնանք ենթադրել , որ ասիկա պերճանքի առարկայ մըն էր , որուն մէջ , ըստ երեւոյթին , արժէքաւոր օծանելիք մատակարարուած է անոր տիրոջ կամ տիրուհիին : Անոթին վրայ նկարուած նուագարանները կը նուագէին կարճ ա – ղեղներով , իսկ Ֆիտելն ու վիոլան՝ կարճ աղեղներով : Դուինի անօթին վրայ նկարուած երաժիչտին ձեռքին մէջ տեսնենք բաւական երկար աղեղ մը , որ կը համապատասխանէ Ֆիտելի տիպի նուագարանին վրայի լարերուն փոքր թիւ ը , կողերը եւ երկար աղեղը կ'ապացու – ցանեն , որ այդ չրջանին իսկ գործածուած էր Քանքիլեցայի մեծ ճարտարութիւնը : Այս անգամ մը եւս կասկածի կ'են – թարկէ այն բաւական տարածուած կար – ծիքը , թէ «լայն չորիքը» , «երգեցիկ ա – դեղը» միմիայն ջութակային արուեստին նուաճումն է եւ չէ ունեցած զար – գացման նախորդ աստիճանները :

Եթէ նկատի առնենք , որ մասնագէտ – ները Դուինի անօթը կը թուագրեն Ժ . դարերուն , ուրեմն այդ անօթին վրայ գտնուող նուագարանին պատկերը կարելի է նկատել աչխարհի ամենէն վա – ղերէն մէկը : Մեր ձեռքը հասած պատ – կերներէն միայն երկուքը , ըստ էութեան կը թուագրուին մօտաւորապէս նոյն ժա – մանակաչրջանին մէջ՝ Պոչերվիլի Սուրբ Գէորգ եկեղեցիին խորաքանդակը (Ժ . դար) եւ Քիեւի Ս . Սոֆիայի եկեղեցիի որմնանկարը (ԺԱ . դար) :

Վերջինը մեզի համար նուագ հետաքրքրական է , որովհետեւ հոնտեղ նը – կայացուած նուագարանը իր ձեւով իսկ կը տարբերի Դուինի անօթի նուագարա – նէն : Շատ աւելի էական է զուգահեռ դնել Դուինի անօթին եւ նորմանական խորաքանդակին նուագարանին միջեւ , որոնք ձեւերու զարմանալի ընդհանուր – թիւն մը ունին : Դուինի անօթին եւ պո – չերվիլի խորաքանդակին վրայ նկատ – ւած են կիթառաձեւ փիտելներ , այսինքն աղեղնաւոր նուագարանին այն տեսակները , որոնք ամէնէն աւելի տա – րածուած էին եւրոպական երկիրներ – մէջ եւ կը նկատուէին անոնց «դասա – կան» տարատեսակները : Ուրեմն , կարելի ուղղակի եզրակացնել , որ ԺԱ . դա – կիթառաձեւ փիտելը տարածուած էր Նորմանական մինչեւ Մերձ . Արեւել – քանի մը երկիրներ :

Դուինի անօթին վրայ ներկայացուած նուագարանը հետաքրքրական է նաեւ պատճառով , որ ունի ոչ միայն փիտե – հետ նմանութեան դիծեր , այլեւ չատ այնպիսի տարբերութիւններ , որոնք յատուկ չեն յիչեալ նուագարանի եւրոպա – կան տեսակին :

Եւրոպական փիտելին վրայ մինչեւ մա – երբեք յայտնաբերուած չէ կողմնա – կանջիկներով զլխիկ : Եւ ընդհանրա – պէս փիտելի դուինեան տեսակին չունի ոչ Բիւզանդիոնի մէջ : Ուստի դուինեան նուագարանը պէտք է նկատել եւրոպա – կան փիտելին արեւելեան մէկ տեսակը (կամ ալ անոր նախատիպերէն մէկը) :

Դուինեան նուագարանը ունի նաեւ ուղղաձիգ կարճ ա – ղեղ , որ կը պակսի եւրոպական փիտելներէն : Ուղղաձիգ աղեղը կը գործածուի միայն ջութակներու եւ վիոլաներու մէջ : Ուրեմն , Դուինի անօթին վրայ նկարուած երաժիչտին ձեռքին մէջ կը տեսնենք բաւական երկար աղեղ մը , որ կը համապատասխանէ փիտելի տիպի նուագարանին վրայի լարերուն փոքր թիւ ը , կողերը եւ երկար աղեղը կ'ապացու – ցանեն , որ այդ չրջանին իսկ գործածուած էր Քանքիլեցայի մեծ ճարտարութիւնը : Այս անգամ մը եւս կասկածի կ'են – թարկէ այն բաւական տարածուած կար – ծիքը , թէ «լայն չորիքը» , «երգեցիկ ա – դեղը» միմիայն ջութահարական արուես – տին նուաճումն է եւ չէ ունեցած զար – գացման նախորդ աստիճանները :

Եթէ նկատի առնենք , որ մասնագէտ – ները Դուինի անօթը կը թուագրեն Ժ . դարերուն , ուրեմն այդ անօթին վրայ գտնուող նուագարանին պատկերը կարելի է նկատել աչխարհի ամենէն վա – ղերէն մէկը : Մեր ձեռքը հասած պատ – կերներէն միայն երկուքը , ըստ էութեան կը թուագրուին մօտաւորապէս նոյն ժա – մանակաչրջանին մէջ՝ Պոչերվիլի Սուրբ Գէորգ եկեղեցիին խորաքանդակը (Ժ . դար) եւ Քիեւի Ս . Սոֆիայի եկեղեցիի որմնանկարը (ԺԱ . դար) :

Վերջինը մեզի համար նուագ հետաքրքրական է , որովհետեւ հոնտեղ նը – կայացուած նուագարանը իր ձեւով իսկ կը տարբերի Դուինի անօթի նուագարա – նէն : Շատ աւելի էական է զուգահեռ դնել Դուինի անօթին եւ նորմանական խորաքանդակին նուագարանին միջեւ , որոնք ձեւերու զարմանալի ընդհանուր – թիւն մը ունին : Դուինի անօթին եւ պո – չերվիլի խորաքանդակին վրայ նկատ – ւած են կիթառաձեւ փիտելներ , այսինքն աղեղնաւոր նուագարանին այն տեսակները , որոնք ամէնէն աւելի տա – րածուած էին եւրոպական երկիրներ – մէջ եւ կը նկատուէին անոնց «դասա – կան» տարատեսակները : Ուրեմն , կարելի ուղղակի եզրակացնել , որ ԺԱ . դա – կիթառաձեւ փիտելը տարածուած էր Նորմանական մինչեւ Մերձ . Արեւել – քանի մը երկիրներ :

Դուինի անօթին վրայ ներկայացուած նուագարանը հետաքրքրական է նաեւ պատճառով , որ ունի ոչ միայն փիտե – հետ նմանութեան դիծեր , այլեւ չատ այնպիսի տարբերութիւններ , որոնք յատուկ չեն յիչեալ նուագարանի եւրոպա – կան տեսակին :

Եւրոպական փիտելին վրայ մինչեւ մա – երբեք յայտնաբերուած չէ կողմնա – կանջիկներով զլխիկ : Եւ ընդհանրա – պէս փիտելի դուինեան տեսակին չունի ոչ Բիւզանդիոնի մէջ : Ուստի դուինեան նուագարանը պէտք է նկատել եւրոպա – կան փիտելին արեւելեան մէկ տեսակը (կամ ալ անոր նախատիպերէն մէկը) :

Դուինեան նուագարանը ունի նաեւ

ՄԵԾ ՓՈՂՈՑԻՆ ՄԱՀԱՓՈՐՁԸ

—o—

Ցառաչացած խուճապէն օգտուելով , Մորալ արագ արագ վար կը վազէ սան – դուխներէն , տարճանակը ձեռքին :

Կը ցատկէ փողոց , կ'ուղղուի դէպի կառքը , թաղաւորական զոյգին ողջ մնա – ցած ըլլալու պարագային , զանոնք իր ձեռքով իսկ սպաննելու համար :

Սակայն , կը բախի զինուորական չըղ – թայի մը , որ չրջանակ մը կազմած է թաղաւորին եւ թաղուհիին չուրջ : Կարե – լի չէ անցնիլ :

Այն ատեն , անիշխանական ահաբեկիչը կ'որոչէ խոյս տալ : Կը հասնի Մատրիտի դուռները , եւ անկէ ինքզինքը կը նետէ բաց ղաչտերուն մէջ ...

Ոստիկանական հետապնդումները սկը – սած են արդէն :

Այդ առաւօտ իսկ , արքայամայրը՝ Մա – րի Քրիսթին անանուն նամակ մըն էր ըս – տացած , ուր անծանօթ նամակագիրը կը խօսէր մահափորձին մասին եւ կուտար նաեւ Մորալի լուսանկարը :

Խուզարկութիւններ կը կատարուին Մարալի Պարչելոնայի բնակարանին մէջ , ուր կը գտնեն քիմիական բաղադրութիւ – ներ , որոնք ծառայած էին դժոխային մե – քենայի պատրաստման , եւ որոնք իրրեւ դեղ ալ կը գործածէր Ֆրանկախառնր անիշխանականը : Մէկ խօսքով՝ ֆիզիքա – պէս ու բարոյապէս փտած մարդ մը ...

Մորալի լուսանկարը կը հրատարակ – ուի բոլոր թերթերուն մէջ եւ մեծ դու – մարներ կը խոստացուին բոլոր անոնց , որոնք պիտի կրնային դիւրացնել իր ձեր – բակալութիւնը :

Բովանդակ աչխարհի հանրային կար – ծիքը դայթակղած է : Բոլոր ժողովուրդ – ներու մամուլը զայրոյթով եւ զարչան – քով կը խօսի գործուած անմարդկային արարքին մասին : Եւ այդ իսկ պատճա – ռով , սպանական ոստիկանութիւնը կը քառապատկէ իր ջանքերը , չուտափոյթ ե – րեւան հանելու համար քամնելի մահա – փորձին հեղինակը , կամ հեղինակները : Ի վերջոյ , ոստիկանութեան պատիւն ալ խնդրոյ առարկայ է :

Մահափորձէն երեք օր ետք , Մորալ — որ կը զգայ թէ անխնայօրէն կը հետա – պնդուի — Մատրիտի չրջակայքը դառնը – ւող Թոռրեխոն գիւղը կը հասնի , ու ա – ռաջին հանդիպած անակէ մը ներս կը մտնէ : Հոն կը գտնէ միայնակ կին մը , որ առաջին առթիւ իսկ կը ճանչնայ մար – դասպանը :

Կինը , սակայն , առանց պաղարիւնու – թիւնը կորսնցնելու , կը հրաւիրէ հիւրը որ նստի եւ ինք ամուսինը կանչելու պատրուակով դուրս կ'ելլէ :

Կը վազէ խոհոյն կը գտնէ իր ամուսինը եւ գիւղին պահապանին ընկերակցու – թեամբ կը վերադառնան տնակ :

Մորալ , դուչակելով թակարդը , ար – ճանակը քաչելով , երեքը միասին դէ – պատ գետին կը փռէ , եւ իր վիրաւոր դնդակն ալ ուղղելով դանկին , վերջ կու – տայ իր թշուառական կեանքին :

×

Մատրիտի Մեծ Փողոցին վրայ կատա – ուած այս խուժդուժ մահափորձի ընդհա – քին , Սպանիոյ դեռատի թագուհին , ամուսնոյն՝ Ալֆոնս ԺԳ.ի քսքլուած արժանի քաջութիւն մը եւ պաղարիւնու – թիւն էր ցոյց տուած :

Հակառակ ատոր , 1943ին , այդ չարաչուք օրէն քառասուն տարի ետք , իր մահերիմներու չրջանակին մէջ երբ խօսք կ'անցնէր այդ արիւնալի մահափորձին չուրջ , դահազուրկ թագու – հին ձայնը կը դողար յուզմունքէ :

— Ահաւոր էր , կ'ըսէր ան : Այդ օր չորս բոլորս միայն արիւն կը տեսնէի : Եւ երբեք , երբեք պիտի չմոռնամ երիտասարդ ու դեղադէմ գինուորը , ինձմէ քանի մը քայլ անդին , ապիր – դուրս թափած , փռուած էր արեան մը մէջ :

Եւ բոլոր անոնք , որոնք առանձին չնորհը ունեցած են եւ բախտը՝ նո – ւալու Ն . Վեհափառութիւն Վիքթորիա Էօժէնին , երբեք պիտի չմոռնան արքայավայել դիրքը , ազնուութեան անսահման բարութիւնը :

(6 եւ վերջ)

ՍՈՒՔԸ ԱԶԳԷ ԱԶԳ

Հայերէն սուգ բառը փոխ առնուած է պահլաւերէնէ, եւ կը նշանակէ վիշտ։ Աբգ, սուգը ըստ պատմական վկայութեանց, վիշտ է եւ ցաւ, այսինքն տառապանքի մը նշանը հոգեկան եւ ֆիզիքական կրկնակ արտայայտութիւններով, սիրելի էակի մը մահուան պատճառաւ։ Ասկէ՝ այն տեսակէտը թէ սուգը մնայ ցորդ մըն է կրօնական հին արարողութեան մը։ կարգ մը հեղինակներ, սա կայն, կը պնդեն թէ մեռելներուն յիշատակը — սուգ պահել — կար ծուածին չափ նախնական աւանդութիւն մը չէ, որովհետեւ քաղաքական որոշ դոյն ունի։ Այսպէս կամ այնպէս, սուգի այլազան աւանդութիւններ կան, որոնք կը մնան զարերէ ի վեր, ամէն ժողովուրդի մօտ։

Հայերը սուգ կը պահեն սեւ հագնելով, այլերը չեն ածիլուիր քառասուն օր, եւ եթէ հաւատանք Քսենոփոնի՝ հին Հայերը կը ճանկռտէին իրենց երեսները (ցաւել), կը պատռէին իրենց զգեստները եւ ափսոս կը կարդային՝ բարձրաձայն (կիւր. Գ. 1)։

Ֆէյզըը, յիշատակելով այս վկայութիւնը, կը մոռնայ աւելցնել թէ նման յատկանիշեր, որ կը վկայեն մէկ կողմէ արեւելեան, իսկ միւս կողմէ արեւմտեան տարերու մասին։ Այսպէս, օրինակ, նուագարանը ուսին դնելու ձեւը ծանօթ չէր Արեւելքին։ Նուագելու այդ ձեւը սովորական դարձած էր արեւմտեան ժողովուրդներուն մէջ, մինչեւ իսկ Բիւզանդիոնի մէջ։ Փրոֆ. Սթրուվէ իր «Վիոլաներու եւ ջութակներու ձեւաւորման հոլովոյթը» աշխատութեան մէջ կ'ըսէ, թէ Արեւմտեան Եւրոպայի կատարողական արուեստին մէջ լայն չափերով տարածուած է «ա պրաչչիօ»՝ բազուկի վրայ, հորիզոնական բռնելու դիրքը, ի հակադրութիւն Արեւելքի բոլոր նուագարաններուն, որ կը նուագուէին «ա կամպա»՝ ոտքի վրայ դրուած, ուղղահայեաց բռնուած դիրքով։

Նուագարանը ուսին դնելու ձեւը մէջտեղ եկած է զործնական նկատումներով։ Եւրոպացի թափառաշրջիկ երաժիշտները յաճախ կը ստիպուէին ոտքի վրայ նուագել եւ մասնակցիլ պարին, որով աւելի յարմար էր ուսին դրած նուագելու ձեւը։

Ընդհակառակն, նուագարանը ուղղահայեաց բռնելու արեւելեան ձեւը կը յատկանշուէր միայն «ա կամպա» դիրքով։ Արեւելեան ժողովուրդներուն մէջ «ա կամպա» բռնելու ձեւը նոյնպէս մէջտեղ եկած է զործնական նկատումներով։

ԱՆԱՀԻՏ ՅԻՅԻԿԵԱՆ

ԳԱՂՈՒԹԷ ԳԱՂՈՒԹ

ՊԷՅՐՈՒԹ ժամանած է փրոֆ. Ֆրէտրիք Ֆէյտի-Հայկազեան Գոլէճի հրաւէրով չարք մը դասախօսութիւններ տալու հայերէն լեզուի շուրջ։ Փարիզի Արեւելեան Կենդանի Լեզուներու Ազգ. վարժարանի հայերէնի ամպիոնի դասախօսը մօտ է րեք չաբաթ պիտի մնայ Լիբանանեան մայրաքաղաքը։

սովորութիւն մը ունէին ոչ միայն Պարսիկները, Յոյները, այլեւ նոյնիսկ Հռոմայեցիները, որոնք ի վերջոյ, մաս նաւը օրէնքով մը արգելք դրին։ (Վարրոն կ'ըսէ թէ երես ճանկռտելը, արիւն հոսեցնելը կուգայ հեթանոսական սովորութենէ մը, — արիւնը զոհ տանիլ աստուածներուն՝ հանդարտեցնելու համար անոնց սիրտը)։

Եգիպտացիները կ'ածիլէին իրենց յօնքերը՝ պահելու համար մօր կամ հօր սուգը, (իսկ չան մը սուգը — եգիպտացւոց ամենամեծ սուգը — պահելու համար մաղ չէին ձգեր իրենց մարմինին վրայ)։

Յոյներուն մօտ ցեղէ ցեղ կը տարբերէր սովորութիւնը։ Աթենացիք այրերուն կը պարտադրէին երկարել իրենց գլխի մազերը, իսկ կիներուն՝ ածիլել։ Լիւկիա-ցիները կնոջական զգեստ կը հագչնէին այն այրերուն, որոնք կ'ուզէին սուգ պահել, — որովհետեւ սուգը տկարութիւն կ'ենթադրէ, ատոր համար էր որ պատերազմի մէջ ինկած քաջերուն յիշատակը կը յարգէին խրախճանքով, ու սգալու կը մղէին այն ծնողքները, որոնց զաւակները ողջ մնացած էին կռիւէն։

Հին Գաղղիացիները երբեք չէին սգար մեռելներուն վրայ, ստոյիկեան կեցուածքով կը դիմաւորէին մահն ու դժբախտութիւնը, — ըստ իրենց՝ մեռելները յար-դելու լաւագոյն եղանակն էր լուծել ա-նոնցմէ վրէժը։

Հրեաները թերեւս իրենց պատմութե-նէն թելադրուած, սուգի այլազան սո-վորութիւններ ունէին։— 1.— Լալ եւ ողբալ։ 2.— Նստած մնալ գոյգ տալու համար թէ ուժ չունին այլեւս չարժելու։ 3.— Լուութիւն պահել։ 4.— Պատռել զգեստները։ 5.— Փուրց հագնիլ։ 6.— Կտրել մազերը։ 7.— Բոկոտն քալել։ 8.— Ծոմ պահել։ 9.— Մոխիր ցանել գլխուն եւ աղբի վրայ նստիլ։ 10.— Մութ գոյն զգեստներ հագնիլ, (սեւը այժմ սուգի նշան է բազմաթիւ երկիրներու մէջ. մանիչակագոյնը՝ Թուրքիոյ, աշնանահար տերեւի գոյնը՝ Եգիպտոսի, գորշը՝ Եթովպիոյ, սպիտակը՝ Ճափոնի, դեղինը՝ Փեկուայի մէջ, իսկ Ֆրանսայի մէջ, հին ատեն, թագաւորները սուգի նշան ընտրած էին մանիչակագոյնը, թագուհինե-րը՝ սպիտակը)։

« Մ. »

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ

Կոչ մեր սիրելի ազգայիններուն

Ս. Մեսրոպ Մաշտոցի 1600ամեակը յա-ւերժացնելու նպատակով, Վենետիկի Մխիթարեան տպարանէն լոյս պիտի տես-նէ 1964ի ընթացքին Ս. Ղազարի Մատե-նադարանին ձեռագիրներու մանրանկար-ներուն դունատիպ հրատարակութիւնը աւանդական Գեղուքիներու չափով, շը-քեղ ու հարազատ արտատպումներով, յառաջաբանով եւ ուսումնասիրութեամբ։

Ինչպէս ծանօթ է գիտական աշխարհին Ս. Ղազարու Մատենադարանը հարուստ է հայ մեծանուն մանրանկարիչներու գը-լուխ – գործոցներով, ինչպէս Կոստանդին Սկեւռացիի, Իգնատիոս մանրանկարչի, Թորոս Տարօնեցիի, Սարգիս Պիծակի, Նախաչի, եւն.։

Ներկայ հրատարակութեան ծրագիրն է, գարերու եւ նկարչական հոսանքներու յատուկ բաժանումներով, տալ հետզհետէ ընտրելագոյն արտադրութիւնները հայ-կական մանրանկարչութեան՝ Արեւելեան Հայաստանի, Կիլիկեան շրջանի եւ հին Սփիւռքի զանազան դպրոցներուն, դոհա-գում տալու համար միանգամայն հայ եւ եւրոպացի մասնագէտներու, գեղարուես-տական մարմիններու, հրատարակիչնե-րու ընդհանուր խնդրանքին՝ ծանօթանա-լու մեր ազգային գանձերուն։

Առաջին անգամ պիտի ներկայացուին Ս. Ղազարու Մատենադարանին հնագոյն ձեռագրին՝ Մլքէ Թագուհիի Աւետարա-նին (902ի գործ) մանրանկարները, ուրիշ կարգ մը արժէքաւոր ոսկենկար էջերու հետ, որոնք մեր տոհմային հարստութիւ-նը եւ պարծանքը կը կազմեն։

Հրատարակութիւնը պիտի կատարուի չորս լեզուով, հայերէն, անգլերէն, ֆրանսերէն, իտալերէն։ Հատորին ծաւալը պիտի ըլլայ 30×40 հրգմ. եւ տպագրու-թիւնը ընտիր թուղթի վրայ։

Բացուած է կանխիկ արձանագրութիւնը

Յունուարէն Մայիս 1964

այս հոյակապ հրատարակութեան, ո-րուն համար Մխիթարեան Տպարանը ա-մէն խնամք կը կատարէ լաւագոյն եղա-նակով ընծայելու հայ եւ միջազգային պիտական աշխարհին մեր պատմական – դեղարուեստական արժէքները, եւ կոչ կ'ընէ հայ եւ օտար գիտական կեդրոն-ներու վարչութեանց, Մշակութային Միութիւններու, Հաստատութիւններու եւ դրատուներու տնօրէնութեան, եւ ու-սումնասէր անհատներու, այժմէն փու-թալ դէպ օրինակ մը ապահովելու այս բացառիկ հրատարակութենէն, դիմելով Մխիթարեան Տպարանին, Ս. Ղազար-Վենետիկ։

Կանխիկ արձանագրութեան գինն է Իտալիոյ համար 28·000 լիրէք։ Ամերիկայի համար 45 տոլար։

Արտասահմանի միւս երկիրներու համար՝ տեղական դրամներու փոփոխութեան հիմ պէտք է առնել ամերիկեան տոլարը։

Կանխիկ արձանագրուողներուն կը չը-նորհուի հարիւրին տասը զեղչ որոշուած գինին վրայ, եւ հատորին առաքումն ալ ձրի։

Դրամական առաքումները կատարել ուղղակի Մխիթարեան Տպարանի հաս-ցէին՝ չէքով կամ դիւրագոյն եւ յարմար-բազոյն թուած ձեւով։

Փութացէք յայտնել հետեւաբար ձեր հաւանութիւնը ստանալու համար Հայ-կական Մանրանկարչութեան այս մեծա-գին հատորը՝ որ պիտի ունենայ 60 – 70 գունատիպ էջեր, հանդերձ ուսումնասի-րութեամբ հայ մանրանկարչութեան ար-ուեստին։ Հաճեցէք ճշդել թէ ո՞ր լեզուով հրատարակութիւնը կը ցանկաք ունենալ, հայերէ՞ն, անգլիերէ՞ն, իտալերէ՞ն թէ ֆրանսերէն։

ԿԱԶՄԱԿԵՐՊԻԶ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Հ. Եղիա Վ. Փէչիկեան (†), Հ. Մեսրոպ Վ. Ճանաշեան, Հ. Ներսէս Վ. Տէր Ներսէսեան, Յարութիւն Քիւրտեան, Պ. Ք. Տէտէեան, Փրոֆ. Շ. Տէտէեան, Փրոֆ. Ֆ. Ֆէյտի, Փրոֆ. Զ. Տաուսէք։

Թղթակցութիւնները եւ դրամական առաքումները ուղղել՝

TIPO-LITOGRAFIA ARMENA
San Lazzaro, VENEZIA (Italia)

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՄԸ

« Երեւանի պատուաւոր քաղաքացի»ի կոչումի մը հաստատելու մասին առա-ջարկ մը եղած է, որ մեծ հետաքրքրու-թիւն ստեղծած է Երեւանցիներուն մօտ։ Զանազաններ թերթերուն ուղղուած նա-մակներով կը փորձեն ճշդել այն արժա-նիքները, զորս պէտք է ունենան ապա-գայ թեկնածուները։

Ընդհանուր կարծիքը այն է, որ այդ պատուաւորը կոչումին արժանի պէտք է ըլլան միայն անոնք, որոնք ընդհանրա-պէս Հայաստանի եւ յատկապէս Հայու-թեան մեծ ծառայութիւն մը կատարած են։

« Այո, կարելի է սահմանել «Երեւանի պատուաւոր քաղաքացի» կոչումը, — կը զրէ Գեղամ Սարեան, — Միայն թէ այդ կոչումը պէտք է չնորհուի բացառիկ մարդկանց, բացառիկ առիթներով։ Գուցէ տասը տարուայ մէջ մի անգամ ... միայն այն մարդկանց, ովքեր բացառիկ ծառայութիւն են մատուցել մեր ժողո-վրդին եւ կամ ամբողջ մարդկութեանը՝ համապատասխան առիթ լինելու դէպ-քում »։

Վենետիկ։

Կանխիկ արձանագրութեան գինն է Իտալիոյ համար 28·000 լիրէք։ Ամերիկայի համար 45 տոլար։

Արտասահմանի միւս երկիրներու համար՝ տեղական դրամներու փոփոխութեան հիմ պէտք է առնել ամերիկեան տոլարը։

Կանխիկ արձանագրուողներուն կը չը-նորհուի հարիւրին տասը զեղչ որոշուած գինին վրայ, եւ հատորին առաքումն ալ ձրի։

Դրամական առաքումները կատարել ուղղակի Մխիթարեան Տպարանի հաս-ցէին՝ չէքով կամ դիւրագոյն եւ յարմար-բազոյն թուած ձեւով։

Փութացէք յայտնել հետեւաբար ձեր հաւանութիւնը ստանալու համար Հայ-կական Մանրանկարչութեան այս մեծա-գին հատորը՝ որ պիտի ունենայ 60 – 70 գունատիպ էջեր, հանդերձ ուսումնասի-րութեամբ հայ մանրանկարչութեան ար-ուեստին։ Հաճեցէք ճշդել թէ ո՞ր լեզուով հրատարակութիւնը կը ցանկաք ունենալ, հայերէ՞ն, անգլիերէ՞ն, իտալերէ՞ն թէ ֆրանսերէն։

ԿԱԶՄԱԿԵՐՊԻԶ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Հ. Եղիա Վ. Փէչիկեան (†), Հ. Մեսրոպ Վ. Ճանաշեան, Հ. Ներսէս Վ. Տէր Ներսէսեան, Յարութիւն Քիւրտեան, Պ. Ք. Տէտէեան, Փրոֆ. Շ. Տէտէեան, Փրոֆ. Ֆ. Ֆէյտի, Փրոֆ. Զ. Տաուսէք։

Թղթակցութիւնները եւ դրամական առաքումները ուղղել՝

TIPO-LITOGRAFIA ARMENA
San Lazzaro, VENEZIA (Italia)

«ՅԱՌԱՋ»Ի ԹԵՐԹՕՆԸ (66)

ԽՈՒԴԵԴԱՆ

— Զամաչես, լաո, Մանուկի մօտ կ'իջնես, — պատուիրեց Ոսկեհատը։ — Նա ինպիսի մարդ է, որ ճամբի վրայ կանգնած՝ մարդ է կանչում իր տուն, որ մի բանով օգնի։

Այդ խորհրդից քաջալերուած, Աստուծոյ մուրը մտաւ Աբինոքի ճորը, իր հինգ ծառերից երկուսը թաւի տուեց, բարձեց գիւղացիներից մէկի աւանակին եւ ուղեորուեց Պնտխներ։

Այդ գիւղը գտնւում էր Դաւթի քարի մօտ, ճորի պռկին։ Պնտխներ էր կոչուում, որովհետեւ այդտեղ շատ վայրի պնդուկ կար։ Ամբողջ անտառը գրանից էր։ Գիւղն ունէր քառասուն տուն՝ բոլորն էլ Հայեր։

Մանուկն ապրում էր այդ չէնում։ Նրա տունը հազարաչէն առիթով մի խրճիթ էր, որ բաղկացած էր չորս մասից. թոնրատուն ախոռ, օդա, յարդնոց։

Տօնէն, Ստեփանը, Օնէն, Շինական Պօղոսը եւ Ուրաղ Յակոբը Դաշտ գնալիս կամ Դաշտից վերադառնալիս գրեթէ մի չաւ իջնում էին Պնտխցի Մանուկի մօտ։ Նոյնիսկ անծանօթ ուղեւորը ճամբով անցնելիս մի չերեփ պաղ թան էր խմում նրա ցուխքի տակ։

Ամբողջ Մշոյ դաշտում եւ Խութ-Բրնաչէնում Պնտխցի Մանուկի տունը ճանաչուած էր իբրեւ առաքինի եւ պատուաւոր գիւղացու օճախ։ Մանուկը ոչ մի մշակ չէր պահում եւ ապրում էր բացառապէս իր եւ իր որդիների վաստակով։ Աղջիկներից վեցը հարս էին տարուած երկրի զանազան վայրերը՝ Սասուն, Մուշ, Խնուս, իսկ տղաներն ամուսնացած էին տանը։ Բոլորն էլ՝ մեծ թէ փոքր, բնակւում էին մի ընդարձակ յարկի տակ։ Մշեցու եւ սասունցու ընտանիքում եղբայրների բաժանութիւն չկար։ Բաժանութիւն հրահրող եղբայրը դիտւում էր ընտանիքի պառակտիչ եւ առանց բացառութեան դուրս էր արտում տանից։

Տղամարդիկ առանձին էին սեղան նստում, կանայք՝ առանձին։ Վերից մին-չեւ վար եւ վարից մինչեւ վեր կար դասերով սրբագործուած մի սովորոյթ. աւելի փոքրը հպատակւում էր աւելի մեծին։ Երբ նոր հարս էր տուն գալիս, Պնտխցի Մանուկը հէնց առաջին օրը նրան ասում էր, թէ նա ումն է ենթար-կուելու եւ ով է իրեն ենթարկուելու։ Այդպէս ամէն մարդ այդ ընտանիքում դիտէր իր տեղը եւ իր պարտականութիւնը իրենից վերեւում կանգնածի եւ ներքեւում դտնուողի վերաբերմամբ։ Բոլորի մեծը ինքը Պնտխցի Մանուկն էր։ Սա վաթսունին մօտ, մինչեւ ականջները հասնող, փոքր ինչ չիկապոյտ բեղերով եւ թանձր յօնքերով մի ղրպէտ տղամարդ էր, որ տան սպիտակ մօրուքի մահից յետոյ կանդնելով այդ բազմանդամ ընտանիքի պլուխ, իւր հմուտ ձեռքերով վարում էր նրա ամէնօրեայ բազմապիսի դործերը։

Իւրաքանչիւր առաւօտ այդ աղնիւ դերասանի աքաղաղի ծուղրուղուն տարածւում էր Դաշտի վրայ։ Այն լսելի էր անդամ Արինոքում։ Մանուկը եւ իր որդիները արթնանում էին միշտ առաջին աքլորականչին, եւ, իրենց գործիքները վերցնելով, չտապում էին գործի։ Իսկ հողի աշխատանքն անվերջանալի էր։ Այդ երկրում տարուայ չորս եղանակները կանոնաւորապէս յաջորդում էին իրար, եւ նրանք ամէն եղանակի համապատասխան փոխում էին իրենց աշխատանքի ձեւը։

Ամառային հուլ երեկոներին Պնտխցի Մանուկը երբեմն դալիս էր Դաւթի քարի մօտ տեսնելու թէ ինչ նոր եկուոր կայ Սասնոյ կողմերից։ Այդտեղով անցնում էր մի լեռնային քարուղի, որ կապում էր Խութ – Բռնաչէնը Դաշտի հետ։ Սովո-րութիւն ունէր պզպած նստել Դաւթի քարի առաջ եւ, բեղերը մերթ ընդ մերթ ոլորելով ու հանդիստ ծխելով, երկար զրուցել այս կամ այն անցորդի հետ, կամ արմուկը չենած այդ քարին, հարցու-փորձ անել Դաշտը մշակութեան դնացող խութեցի սակաւահոդ դիւղացիներին, փորմչակներին եւ կոյր երդիչներին։ Երբ մի ուշացած, յոգնած ուղեւոր էր նկատում, կանչում էր մօտը եւ օթեւան տալիս։ — Գնանք տուն, հաց կեր, յետոյ կը գնաս, — այս էր Մանուկի սովորական խօսքը այն մարդկանց, որոնց նա հանդիպում էր Դաւթի քարի մօտ կամ իրենց դիւղի չրջապատում։

Պնտխցի Մանուկն արդէն լուր էր առել, որ Աստուրը պատրաստւում է ամուսնանալ։ Այդ մասին նրան յայտնել էր Տօնէն՝ հարսնախօսութիւնից տուն վերադառնալիս։

Նախիրը գիւղ էր իջնում սարից, երբ Դաւթի քարի ստուերոտ կողմով երեւաց ընկոյզով բարձած աւանակը։ Ճանապարհը քարոտ էր։ Զոր ընկոյզներից թեռը չխշխկում էր դրատուի մէջքին։

— Զոչ, չոչ, — ասաց Յոզեդանը, — չուարած կանդ առնելով մի սազարթալի ճիւղի ետեւ, որ կաղնու ծառից երկարելով վարագոյրի պէս ծածկել էր քարուղին։

ՅԱԶԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

Պ. Հրանդ Էքնայեան եւ զաւակները, Պ. Օննիկ Էքնայեան, Տէր եւ Տիկ. Վազդէն Անդրէասեան եւ զաւակները, Տէր եւ Տիկին Մալեան եւ զաւակը, Տէր եւ Տիկ. Յակիկեան եւ զաւակները կը ծանուցանեն իրենց մօր եւ ազգականին՝

ՅՈՒԴԻԹ ԷՔՆԱՅԵԱՆԻ

մահը, որ տեղի ունեցաւ Ապրիլ մկկին, 90 տարեկանին, իր բնակարանին մէջ, 5 Բիւ տէ Սապլը, Վիրոֆլէ։

Յուղարկաւորութիւնը տեղի կ'ունենայ այս Ուրբաթ առաւօտ ժամը 8·30ին, Շաւիլի Հայոց եկեղեցին, Բիւ տէ Թրուա Շանթիէ։

Մասնաւոր մահագդ հրատարակուած չըլլալով կը խնդրուի ներկայս իբրեւ այդ նկատել։

ՅԱՌԱՋ·— Մեր գաւակցութիւնները Տէր եւ Տիկին Վազդէն Անդրէասեանի։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այրի Տիկին Նազիկ Եսայեան, Տէր եւ Տիկին Պետրոս Եսայեան, Տէր եւ Տիկին Շահապ Եսայեան, Տէր եւ Տիկին Մարկոս Կիւէնեան եւ զաւակը, Տէր եւ Տիկին Ստեփանեան կը ծանուցանեն թէ հոգեհանդստեան պաշտօն պիտի կատարուի իրենց ամուսնոյն, հօր եւ ազգականին՝

ՀՄԱՅԵԱԿ ԵՍԱՅԵԱՆԻ

(Մեծ – Նոր գիւղացի)

մահուան քառասունքին առթիւ, կիրակի, Ապրիլ 5ին, Փարիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցւոյ եւ Նիսի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ, միաժամանակ։

Կը հրաւիրուին ողբացեալին յիշատակը յարգողները։

ՆՈՐ ԿԻՐԱԿԻ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

Նոր կիրակի (5 *Ապրիլ*) Ազգ· Մեծ Սգատօն, *յիշատակ բիւրաւոր նահատակաց – կացն մերոց, յընթացս համաչխարհային առաջին եւ երկրորդ պատերազմաց։*

Առաւօտ ժամերգութիւն, պատարագ եւ հոգեհանդիստ ժամը 8 – 11·30։

Կը պատարագէ եւ կը քարոզէ Կաթող· Պատուիրակ Սերովբէ Արք· Մանուկեան։

×

ՄԱՐՍԷՅԼ, Ս· ԹԱԴԷՈՍ ԵԿԵՂԵՑԻ

Յիշատակ բիւրաւոր նահատակաց, սկիզբ· ժամերգութեան ժամը ութին, պատարագ ժամը 10ին, քարոզ 11ին, հոգեհանդիստ 12ին։

×

ՊՕՄՈՆԻ Ս· Գ· ԼՈՒՍ· ԵԿԵՂԵՑԻ

Յիշատակ Մկկ Մխլհոն նահատակաց։ Առաւօտ սկիզբ ժամերգութեան 8·30, հանդիսաւոր Ս· պատարագ 10, հոգեհանգիստ 11·45։

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Պ· Ե· Մինասեան (Եղիազար) շնորհակալութիւն կը յայտնէ բոլոր անոնց որոնք անձամբ, նամակով կամ փոխան ծաղկեպսակի նուէրներով, մասնաւորաբար Իսիի Հ· Ց· Դ· Զաւարեան կոմիտէին, գաւակցութիւն յայտնեցին իր հօրեղբօր՝

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆԻ

մահուան առթիւ։

Այս առթիւ, հետեւեալ նուէրները կ'ընէ, «Ցառաջ»ի բարգաւաճման, Մշակոյթի Տան Սողոմոն Թէհլիրեան սրահին, Մշակոյթի Տան, Մոնմորանսիի հանգստեան տան, Կապոյտ Խաչի Օգափ· կայանին, Կարմիր Խաչին, Դպրոցասէր Տիկնանց վարժարանին, «Հայ-Բոյժ»ին, Իսիի Մրիմեան վարժարանին, Տէսինի Հ· Ց· Դ· Տան 15ական ֆրանք։

(*Տառնալ «Ցառաջ»էն*)։

×

Այրի Տիկին Ազատի Տէր – Անդրէաս – եան եւ զաւակները իրենց խորին շնորհակալութիւնները կը յայտնեն ամէն անոնց որոնք, անձամբ, նամակով եւ նուիրա – տուութիւններով, իրենց գաւակցութիւն – նները յայտնեցին, իրենց սիրեցեալ զաւակին եւ եղբօր Գրիգոր Տէր-Անդրէասեանի դառնաղէտ մահուան առթիւ։

IMPRIMERIE SPECIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

Հ. Յ. Դ.

ՎԱՀԱՆ·— Հ· Ց· Դ· Շրջ· կոմիտէն ընդհ· ժողովի կը հրաւիրէ իր բոլոր ընկերները այս Ուրբաթ, ժամը 20·30ին, Հ· Ց· Դ· Ակումբը։ Կարեւոր օրակարգ։ Բոլոր ընկերներու ներկայութիւնը պարտաւորիչ է։ Անդամատուրերը միասին բերել։

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐՈՒ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ՅԱՐԳԱՆՔԻ ԵՐԵԿՈՅ

Նուիրուած

ՍԻՊԻԼԻ

(Ծննդեան 100ամեակին առթիւ)

Կը նախագահէ ՀՐԱՆԴ ԲԱԼՈՒԵԱՆ
Կը խօսին՝ ՏԻԿԻՆ ՄԱՌԻ ԱՓՄԱՃԵԱՆ եւ ՀՐԱՆԴ ԳՈՒՑՈՒՄԱՃԵԱՆ։

Գեղարուեստական ճոխ բաժին։

Այս Շաբաթ, ժամը 20·30ին, Հայ Ազգ· Տան սրահին մէջ՝ 32 Բիւ տը Թրէ – վիզ, *Փարիզ* (9)։

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Լոնտոնի «Հայ երիտասարդաց Միութեան թատերախումբ»ը Փարիզի մէջ։

Առաջին անգամ ըլլալով Ֆրանսայի մէջ կը ներկայացուի՝ Լեւոն Շանթի

« ԵՍ »Ի ՄԱՐԴԸ

(Թատերգութիւն հինգ արար)

Ներկայացումները տեղի կ'ունենան Կապոյտ Խաչի մասնաճիւղերու կազմակերպութեամբ հետեւեալ թուականներու եւ շրջաններու մէջ։

Շաբաթ, 18 Ապրիլ·— ԱԼՖՈՐՎԻԼ
Կիրակի, 19 Ապրիլ·— ԻՍԻ։
Զորեքշաբթի 22 Ապրիլ·— ԱՌՆՈՒՎԻԼ
Հինգշաբթի, 23 Ապրիլ·— ՓԱՐԻԶ։

ՊԱՐԵՐԵԿՈՅԹ

Հ· Բ· Ը· Միութեան Փարիզի

Երիտասարդաց Ակումբը կազմակերպած է պարեբեկոյթ մը, այս Շաբաթ երեկոյ ժամը 19էն մինչեւ կէս գիշեր· Ռախմանինոֆ սրահին մէջ, 26 Ավրիլ տը Նիւ Եորֆ (16)։

Մուտքերու մասնակցութիւն·— 5 ֆր·։ (Ակումբին անդամներուն եւ ուսանող – ներուն համար, իրենց քարթը ներկայացնելու պայմանով)։ Ոչ անդամներուն·— 9 *Ֆրանք*։ Ձրի պար եւ պիւֆէ

ԱՆՆԱԽԸՆԹԱՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿԻ ՇՔԱՆՇԱՆ
Modèle Deposé
Թանկագին ու Մնայուն
Ամէնէն Սիրուն Նուէրը

Պարզ ձեւ՝ 200 Ն· Ֆ· Շրջանակով 300 Ն· Ֆ·
Գնելու համար դիմել՝
EDOUARD KHEDERIAN
66, Rue Lafayette,
PARIS (9e)
Tél. : PRO. 11-63
Expédition contre-remboursement

ՈՒՐԲԱԹ
10
ԱՊՐԻԼ
ժամը 20·30

ՄՈՒԻՐԱՏ – ՌԱՓԱՅԷԼԵԱՆ
ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐՏԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ
ՆԱԽԱՋԵՌՆՈՒԹԵԱՄԲ

MUTUALITE
24, Rue St. Victor
Métro :
Maubert-Mutualité

GRAND GALA FOLKLORIQUE ARMENIEN

ՄԵԾ ՀԱՆԴԷՍ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԳ - ՊԱՐԻ

*

— ԱՐՄԵՆԻԱ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲ —

Ղեկ· Պ. ՏԷՏԷՃԵԱՆ

Երգ·— Օր· ՍՈՆԻԱ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ, ՇԱՓՔ ՊԷՆԿԵԱՆ եւ Պ· Մ· ՊՕՂՈՍԵԱՆ

*

— ՍՕՍԻ ՊԱՐԱԽՈՒՄԲ —

Ղեկ· ՏԻԿԻՆ Յ. ՓԻՒԹՆԷՐԵԱՆ

*

— ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ —
ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Ղեկ· Գ. ԵԱՆՊԷԿԵԱՆ

PALAIS DE LA MUTUALITE

ԵՒՐՈՊԱՅԻ
ՄԵԾԱԳՈՅՆ
ՀԷԼՎԱ
ԼՈԳՈՒՄ
Սուսամ –
ՀԷԼՎԱ
LE BOSPHORE
MARQUE DEPOSEE
ԱՐՏԱԴՐՈՒԹ
ԹԱՀԻՆ
ՇԱՐՈՑ
(ՌՈՃԻԿ
ՎԱՐԴԷ-ԱՆՈՇ
ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ...
CHOC-ALVA • CHOCO-LOC
Sté le BOSPHORE
SIÈGE SOCIAL
2, Rue Louis Astouin Marseille (2ème)



ՀԱՅՐԱՆԻՔ

ՕՐԱԹԵՐԹ

ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-69
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ՈՒՐԲԱԹ
3
ԱՊՐԻԼ
VENDREDI
3 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9975

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — Nº 9975

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ՀԱՄԱՅՆԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ

—o—

Համայնավարական դաղափարախօսութիւնը չաս բան կորսնցուցած է այսօր իր սկզբնական չքնաղ ուժականութենէն։ 1917ի ռուսական յեղափոխութենէն ի վեր անցնող խռովայոյզ տարիները, ի – րական կեանքը, քաղաքական դէպքերը, տնտեսական պայմանները, բազմաթիւ այլ ազդակներ ու դառն իրականութիւն – ներ իրենց դերն են ունեցած այս ակնե – րեւ փոփոխութեան մէջ։

Յեղափոխութեան «հերոսական չրջա – նին Լենին անհաչտ ու դաժան քաղաքականութիւն վարեց՝ հին կարգերը քան – դելու եւ տեղը նորը դնելու համար։ Մարքսի եւ Էնկէլսի «ուղղափառ» ըն – կերվարութիւնը տեսական – վարդապե – տական մարդկն դուրս հանելով՝ ուղեց գործնական կեանքի մէջ կիրարկել զայն։ «Ընչազուրկներու մենատիրութիւն»ը հաստատելու համար ո՛չ մէկ խոչընդոտի առջեւ կանգ առաւ։

Սթալին չարունակեց Լենինի գործը, դիմելով ամէնէն վայրագ միջոցներու, սպանդանոցի վերածելով Խորհրդային Միութեան անասհման տարածութիւնները, մէկ ծայրէն միւսը։ Վարկաբեկելով իսկական ընկերվարութիւնն ու ոտնակո – խելով անոր վեհ սկզբունքները։

Երկրորդ աչխարհամարտը սոխկեց ըս – թալինը ջուր խառնել իր բարկ դինիին մէջ։ Խախտեց համայնավարութեան ան – հաչտ սկզբունքները։ Շահադործեց ժո – ղովուրդի կրօնական զգացումները՝ թոյլ տալով որ եկեղեցիները աղաւորէն գոր – ծեն։ Թուլցուց մարդկային տարբական ա – զատութեանց վրայ դրուած կապանքնե – րը։ Որոչ քայլեր առաւ դէպի ժողովրդա – վարութիւն, խարելով դաչնակիցները, ո – րոնց ցինուորական ու նիւթական օժան – դակութեանց պէտք ունէր, յաղթելու համար հասարակաց թչնամիին։

Յաղթանակէն վերջ, երբ ամրողջ աչ – խարհ կը յուսար թէ վերջապէ՛ս ժողո – վրդավար կարգեր պիտի հաստատուէին Խորհրդային Միութեան մէջ, յանկարծ նոր հիասթափում առաջ եկաւ, երբ Սթալին սեղմեց օղակները, աւելի ամուր քան երբեք։

Ամէնէն չատ զարմացողներն եղան Ա – մերիկացիները, որոնց բարեմիտ եւ ան – դիւանագէտ նախագահը՝ Ֆրէնքլին Ռուզվելթ՝ Եալթայի մէջ այնքան վհհան – քն ու առատաձեռն զիջումներ էր ըրած ղեկերալիսիմուսին»։

Զարմացաւ նաեւ խորամանկ Չըրչիլ, որ հակառակ ա՛նքան երկար տարիներ – րու իր քաղաքական մեծ փորձառու – թեան, խարուած էր վրացի յեղափոխա – կան գործիչէ մը։ Շատ չանցած, Չըրչիլ Ամերիկայի մէջ հանդիսաւորապէս պի – տի յայտարարէր թէ Շթէթինէն մինչեւ Ադրիական երկաթէ վարագոյր մը արեւ – մուտքի ազատ աչխարհը կը բաժնէր կոմմիր բռնակալութեան լուծին ենթա – կայ երկիրներէն։

Շա՛տ ուչ էր մնացած ծեր դիւանագէ – տը, ըմբռնելու համար դառն իրականու – թիւնը։

Խրուչչեւի օրով փոքրիկ ճեղքեր բաց – ուեցան երկաթէ վարագոյրին մէջ։ Ա – րեւմուտքէն արեւելք երթեւեկի որոչ ա – զատութիւններ տրուեցան, կարճ պայ – մանաժամով։ Չեկայի լրտեսական ցան – ցերը պակսեցան։

Ցուսահատ «համաչխարհային յեղա – փոխութիւնը» իրականացնելէ, Խրուչչեւ փակաւ «խաղաղ համակեցութեան» ըս – կզբունքին։ Գաղթատիրական եւ աչ – խարհակալ պետութեանց հետ տնտեսա – կան – առեւտրական եւ մչակութային գետնի վրայ սկսաւ սերտ կապեր հաս –

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՊՐԱԶԻԼԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԵՑԱՒ

—o—

ՑԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱՐԻՒՆԻ

Խուան Կուլար տախտակեցաւ տեղի տալ եւ հրաժարիլ նախագահի իր պաչտօնէն։ Արդարեւ բանակին գլխաւորութեամբ, ծագած ըմբոստական չարժումը յաղթեց առանց կաթիլ մը իսկ արիւն թափելու։

Կը թուի թէ ըմբոստական այս չար – ժումին գլխաւոր պատճառը եղած է Կուլարի ձախ քաղաքականութիւնը։ Խուան Կուլար «սալոնական ձախակողմեան» մը կը նկատուէր։ Պրազիլ լատին Ամերիկայի ամէնէն տարածուն եւ ամէնէն բնակ – ուած երկիրն է։ Աչխարհի հինգերորդ ազգն է իր տարածութեամբ (ութ միլիոն հինգ հարիւր հազար քառակուսի մեթր)։ 75 միլիոնի կը հասնի բնակչութեան թիւը (ճերմակ՝ 61 առ հարիւր, խառնա – ծին՝ 26·5 առ հարիւր, սեւ 10·9 առ հարիւր, ամերհնդիկ՝ 1·6 առ հարիւր)։ Կը խօսին փորթուկալերէն եւ ժողովուրդին ինը տասներորդը կաթողիկէ է։ Նախ – կին մայրաքաղաքն էր՝ Ռիօ Տէ Եանէ – րիօ, 1956էն ի վեր նոր մայրաքաղաքն է՝ Պրազիլիա։ Աչխարհի առաջին արտա – դրողն է սուրճի։ Կ'արտածէ նաեւ քա – քաօ, բամպակ, չաքար։

Տակաւին չատ յստակ չէ թէ ի՞նչպէս տեղի ունեցած են դէպքերը, բայց ըստ Սան Փաւլոյի կառավարիչին տեղեկու – թեանց, երկրին 22 նահանգներուն 11ը ըմբոստական չարժումին միացած են, գլխաւորաբար՝ Մինաս, Սան Փաւլօ, Մաթօ Կրոսօ, Ռիօ Կրանտէ տօ Սուլ եւ նոր մայրաքաղաքին չրջանը։ Այս նա – հանգներու զօրքերը ժամադրուած էին Ռիոյի ճամբուն վրայ, թիւ 47 քիլոմեթ – րին, միասին քալելու համար դէպի Պրա – զիլիա։

Տեղական եւ օտար բազմաթիւ չահեր խնդրոյ առարկայ են։ Կուլար «յառաջ – դիմական ազգայնականներու» պարա – գլուխը իր կողքին ունէր ընկերակցու – թիւնները եւ երկրագործական այն չրջ – անակները որոնք կողմնակից էին հողա – յին բարեփոխման։ Ցատկանչական մը – տայնութեան մը իրրեւ արտայայտու – թիւնը, կը յիչատակուի ելեկտրականու – թեան բանուորի մը սա խօսքը՝ « այս կացութենէն ազատելու համար, պատ – րաստ ենք մինատիրութիւն մը ընդունե – լու պայմանաւ որ ոչ ծայրայեղ ալ, ոչ ալ ձախ ըլլայ։»

Կուլարի այսօրուան ընդդիմադիրներն են անոնք որոնք երէկ զինքը իչխանութեան գլուխ բերին։

Կուլարի պարտադրական հրաժարու – մէն ետք, ըստ Սահմանադրութեան խոր – հրդարանի նախագահը կ'ըլլայ պետու – թեան նոր ղեկավարը։

տասել։ «Խաղաղութիւն» հոլովեց, մինչ յեղափոխութիւնը պատերազմով, զէնքի ուժով տեղի կ'ունենայ։ « Դաւաճանեց » համայնավարութեան սկզբունքներուն, Զինացի կարմիրներու արդար գայրոյթը հրաւիրելով իր վրայ։

Այսօր փեքին ու Մոսկուա կանգնած են դէմ դէմի։ Մաօ Ցէ Թունկ ասպարէզ կը կարդայ Խրուչչեւի, զայն նսեմացնելով ամբաստանեալի աթոռին վրայ։

Ճեղքուած է համայնավարական ճա – կատը։

Ո՞ւր պիտի յանգի ռուսեւչին հակա – մարտութիւնը՝ զաղափարախօսական – վարդապետական դետնի վրայ։

Ո՞վ պիտի յաղթէ ի վերջոյ։

ՀՐԱՆՏ–ՍԱՄՈՒԷԼ

ԹՈՒՐՔԵՐԸ ԿԸ ՊԱՐԾԻՆ

... ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԻ ԳՈՐԾԵՐՈՎ

—o—

«Ս. ԽԱՉ ԿԱՄ «ԱՐԵԻ» ԵԿԵՂԵՑԻՆ (ԱՂԹԱՄԱՐ) ԴԱՐՁԱԾ Է ԹՈՒՐՔԻՈՅ ԶԲՕՍԱՇՐՋԻԿՈՒԹԵԱՆ ԳՈՀԱՐԸ

Պոլսոյ « Ժուռնալ տ'Օրիան» թեր – թին մէջ Լիվիո Ամէտէ Միսիր գրի առած է չահեկան տեսութիւն մը, որու ցայ – տուն մասերը կը ներկայացնենք ստո – րեւ.—

Պոլսոյ Համալսարանին դասախօս եւ Թիւպինկէնի Համալսարանին այցելու դա – սախօս Փրոֆ. Մաղհար Շ. Իփչիրօղլու Գերմանիոյ Մայնց քաղաքին Ֆլորիան Քուրֆիւրսթկրկի հրատարակչականին մի – ջոցաւ լոյս ընծայեց 150 էջնոց հոյակապ հատոր մը Ս. Խաչ եկեղեցիին մասին, որ կը գտնուի Վանայ լճին մէկ կղզիին մէջ։ Այս եկեղեցին, զոր Փրոֆ. Իփչիրօղլու կը յորջորջէ ականաւոր բիւզանդագէտ Ֆը – րանց Տոլկէի ասութեամբ «լոյսի եկե – ղեցի» անծանօթ մը չէ դիտական աչ – խարհի, քանի որ Մ. Պրոսէ, Կաչքիք, մեծն Սթրչիկովսքի, ինչպէս նաեւ Անգա – րայի Գրական Ֆաքիւլթէի դասախօս Տիկին Քաթէրինա Օթթօ – Տորն խօսած են անոր մասին իրենց երկասիրութեանց մէջ։ Եւ սակայն Իփչիրօղլուն է որ առա – ջին անգամ ըլլալով մանրակրկիտ ուսում – նասիրութեան մը առարկայ դարձուցած է Աղթամարի եկեղեցին։

Ազիզ Արպէքի եւ Եըլտըզ Մորանի հո – յակապ լուսանկարներով զարդարուն գիրքը կը բաղկանայ երեք մասերէ.

Ա) Եկեղեցին իր ամրողջութեան մէջ։

Բ) Արուեստի կեանքը արեւին տակ։

Գ) Զրադաչտական չրջանին ազդեցու – թիւնը։

Պէտք է ըսել թէ առաջին մասը բաւա – կան հակիրճ է եւ կրնար քանի մը էջ ա – ւելի պարփակել Վասպուրականի թագա – ւորութեան դերին մասին՝ Հայոց պատ – մութեան մէջ։ Այս ուղղութեամբ կարե – լի էր օգտագործել Ռրնէ Կրուսէի Հա – յոց տանի Պատմութիւնը։ Միւս կողմէ ընթերցողներուն թոյլ տալու համար որ դնահատեն կարեւորութիւնը այն կղզի – ին, ուր կը գտնուի Աղթամարի եկեղե – ցին, մաղթելի էր պատմականը ընել Աղ – թամարի կաթողիկոսութեան պատմու – թեան մասին, որու համար խօսուած է 1962ին Վատիկանի մէջ լոյս տեսած «Օ – րիէնթէ Քաթոլիկօ» երկասիրութեան մէջ։ Ըստ այս վերջինի՝ Աղթամարի ե – պիսկոպոսը մինչեւ 1917 պահած է «կա – թողիկոս»ական գլուխը, իսկ փոխարէնն ցուցա – լի է որ այն դրքոյկը, զոր Կիլիկիոյ կա – թողիկոսութիւնը (Անթիլիաս Լիբանան) վերջերս հրատարակեց Հայկական պատ – մութեան մէջ իր իրաւական դոյութեան – կին մասին, չի յիչեր Աղթամարի կաթո – ղիկոսութիւնը։

Բայց ասիկա չի պակսեցներ արժէքը դրքին, որու ծանրութեան կեդրոնն է Աղթամարի եկեղեցին հրաչալի քան – դակներուն ուսումնասիրութիւնը։ Հե – ղինակը ի յայտ բերած է իր արտակարգ համառութիւնը դիտական եւ արուեստագի – տական մարդի մէջ՝ ուսումնասիրելով Աղթամարի եկեղեցին ցայտուն յատկա – նիչներուն, հետեւելով արեւի չարժումին։

Գիրքը իր դերազրական կէտին կը հասնի 120րդ էջին վրայ՝ երբ Իփչիրօղ – լու մեղի կը ներկայացնէ Աղթամարի եկեղեցին իբրեւ «հոյակապ հատատուռ – թիւն» մը, «հրաչալի իրագործում մը»։ Հեղինակը խօսելով անատունի ձեւով զարդաքանդակներուն մասին կը գրէ.— Անատունի ձեւով զարդաքանդակները ստուերի եւ լոյսի համաչափ կշռոյթի մը ներքեւ արեւի սկաւառակ մը կը յիչե – ցնեն։ Եւ այս հրաչալի լոյսի խաղերուն ներքեւ Քրիստոսի մէկ պատկերը կ'ան – հետանայ մայրամուտին եւ յարութիւն կ'առնէ աւետածագին։

Ինչպէս կ'երեւի՝ այս գիրքը պիտի չա – հագրգռէ բազմաթիւ պետնականներ, ար – ուեստագէտներ, պատմագիրներ։ Նոյն – իսկ փողոցի մարդը, որ այնտեղ պիտի դտնէ դեղեցկութեան յաւերժական կո – թողները։ Մինչ « Հայաթ » չաբաթա – թերթը վերջին թիւերը չէ՞ յատկացու – ցած արեւելեան նահանգներու դբօսա – չրջիկութեան վայրերուն Մուչի Ս. Կա – րապետ եւ Աղբը քաղաքին եկեղեցինե – րուն վրայ, զորս թերթը ներկայացուցած է ընթերցողներուն, այսուհետեւ պէտք է աւելցնել Վանայ լճին յաւերժական լոյ – սի Ս. Խաչ եկեղեցին։

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ԽՐՈՒՇՉԵՒ անուղղակի կերպով պա – տասխանեց Զինացիներուն, Փեչտայի մէջ, չեչտելով թէ եթէ Լենին յեղափո – խութեան մղած ըլլար առանց լաւագոյն ապագայի մը խոստումին, քանուորական դասը իրեն հետեւած չէր ըլլար։

ՓԱՐԻԶԻ ՄԷՋ, ափրեւասիական ժողո – վի խորհրդային պատուիրակութեան պե – տը՝ կաֆուրով չատ խիստ լեզու մը դոր – ծածեց Զինացիներուն դէմ։ Ֆրանս – Փրէս գործակալութեան ըրած իր յայ – տարարութեան մէջ, ռուս պատուիրակը ըսած է թէ Զինացիք կ'ուզեն որ սեւերը եւ դեղինները միանան Եւրոպացիներուն դէմ։

ՆԻԿՈՍԻՈՅ մէջ, առաջին անգամ ըլ – լալով զինուորական տողանցք մը տեղի ունեցաւ ԷՈՒԱՅԻ ապստամբութեան ին – ներորդ տարեդարձին առթիւ։ Ներկայ էին աւելի քան ութսուն հազար յոյն կիպ – րացիներ։

ՖՐԱՆՔՈ ճառ մը արտասանեց քաղա – քացիական պատերազմին 25ամեակին առթիւ եւ կրկնեց իր ծրագիրները.— Հիմնարկութեանց երիտասարդացում եւ « ներկայացուցչական, ժողովրդական եւ ընկերային միապետութեան մը հաս – տատումը »։

ՊԵԼՃԻՈՑ բժիչկները ցնոր տնօրինու – թիւն զործադուլի դիմած են բողոքելու համար կառավարական օրէնքին դէմ զոր խորհրդարանը վաւերացուց առջի օր։ Օրէնքը կը վաւերաբերի բժիչկներու այ – ցելիներուն եւ ընկերային ապահովու – թեան կապերուն։ Պելժիա 12·000 բժիչկ ունի, զործադուլին կը մասնակցին՝ 10 հազար։

ՄԱՌԵՇԱԼ ՄԱՔ ԱՐԹՐԻ վիճակը միչտ չատ ծանր է եւ յոյս չկայ կեանքը փրկելու։ 84 տարեկան զինուորականը 3 յաջորդական զործողութիւններ կրած է։

ԴԱՇՆԱԿՑԱՑԻՆ ԳԵՐՄԱՆԻՈՑ վարչա – պետը էրհարտ Ամերիկա պիտի երթայ Յունիսին։ Հարուբրտի համալսարանին Տոքթոր Հոնորիս Քաուզայի տիտղոսը պիտի ստանայ այս այցելութեան առթիւ։

ԷՏԿԱՌ ՖՈՌ յայտարարած է Քիւվի մէջ, ուր կը գտնուի, որ Ֆրանսա հա – մայնավար Զինաստանի ՄԱԿի անդա – մակցութեան ի նպաստ պիտի քուէարկէ։

ՊԵՆ ՊԵԼԼԱ ճառ մը խօսած է առջի օր եւ խօսքն ուղղելով արեւմտեան մամու – լին, չեչտած է «քաղաքական տգէտներ էք։ Ընկերվարութիւնը հաստատ – ուածէ այս երկրին մէջ եւ ոչ թնդանօթը ոչ ալ ոմանց ոսկեզօծ գրիչները բան մը կրնան ընել»։

ԳՐԱԿԱՆ ՄԵԾ ԱՒՕՐԵԱՅԻ ԱՆԴԻՐՆԵՐԻՑ

Ա.

Շարունակում է իր աշխատանքները Հայաստանի գրողների միութեան վար – չութեան լիակատար նատաչրջանը: Գը – րողներն ու քննադատները հաւաքուել են խօսելու, հանրագումարի բերելու մեր նուաճումները, բացայայտելու թերու – թիւնները եւ նչելու մեր անելիքներն ու հեռանկարները:

Ասելու շատ բան կայ: Նոր անուննե – րով հարստացել է մեր գրականութիւնը, նոր գրքերով՝ մեր գրադարանները: Սա – կայն ահագայ են եւ անհանգստացնող ե – րեւոյթները, ունինք թերութիւններ ու թերացումներ, որոնց մօտով չի կարելի անցնել անտարբերութեամբ, աններդաշ – նակութիւններ, որոնք պէտք է վերաց – ուեն, հին ու նոր հիւանդութիւններ, ո – րոնք չաճախ զգալի են, բայց որոնք են – թակայ են բուժման եւ պէտք է բուժ – ուեն:

Շատ ենք խօսում երիտասարդ գրող – ների մասին եւ իրաւունք ունենք: Նրանք են մեր վաղուայ գրականութեան տէր ու տնօրէնը: Նրանք շատ են, եւ այդ շատե – րի մէջ քիչ չեն ապագայ խոստացող գը – րիչները: Այսօր, երբ երիտասարդ գը – րողները զուրկ են իրենց գրական օրկա – նից, « Գրական Թերթը», «Սովետական Գրականութիւն » ամսագիրը տարուայ մէջ մի քանի անգամ, «պրան կատարե – լու » բարի ձգտումով, հնչեցնում են «ե – րիտասարդական ձայներ» ու նորից տի – րում է լռութիւն ...

Նոյնը նաեւ «Աւանգարդ» թերթը: Մինչդեռ « Աւանգարդը» պէտք է սիս – տեմատիկ գրաշուի երիտասարդ գրողնե – րով եւ երիտասարդական գրականութեան խնդիրներով: Եթէ ամսուայ ընթաց – քում թերթը 2 – 3 գրական էջ տայ, մե – ծագոյս կը թեթեւացնի նրանց գրուածքնը: Լոյս են տեսնում գրքեր, յաջող կամ անյաջող, միեւնոյնն է, նրանց մասով « Աւանգարդ»ը անցնում է դատապարտե – լի լռութեամբ: Դրա փոխարէն շատ են թարգմանութիւնները, այդ էլ հարկա – ւոր է, բայց պէտք չէ անտեսել ինքնու – րոյն երիտասարդական գրականութիւնը:

Գրողների միութիւնն ունի իր այսպէս կոչուած սեկցիաները, որոնք տարինե – րով զատապարտուած են անգործու – թեան, արձակի, պոեզիայի, դրամա – տուրգիայի, քննադատների, թարգմանա – կան գրականութեան, մանկական գրա – կանութեան հնչեղ, պատկառելի սեկ – ցիաներ, որոնք անունով միայն գոյու – թիւն ունեն: Ոչ մի ստեղծագործական միջոցառում, ոչ մի քննարկում, ոչ մի երեկոյ, ոչ մի հաւաքոյթ: Մի՛թէ նը – րանք անելիք չունեն: Իսկ եթէ իսկապէս անելիք չկայ, ինչո՞ւ են ընտրում: Եւ վերջապէս ի՞նչպէս կարող են անելիք չունենալ ստեղծագործական սեկցիանե – րը: Լոյս են տեսել բազմաթիւ գրքեր, որոնք պատկանում են այս կամ այն ժանրին: Զէ՞ որ յիշեալ սեկցիաների սըր – բազան պարտականութիւնն է քննարկել լոյս տեսած այդ գրքերը, հանդէս գալ նրանց մասին. դասախօսութիւններով եւ դեկուցումներով, մի խօսքով, ստեղծել աչխոյժ գրական կեանք:

Տարուայ ընթացքում տեղի է ունենում երկու – երեք գրքի քննարկում, այն էլ կազմակերպում է գրողների միութեան ակումբի վարչութիւնը, քննարկումներ, որոնց շատ քիչ թուով քննադատներ են մասնակցում: Եւ ի՞նչ է ստացւում: Քըն – նարկումներն անցնում են միջակ կամ մի – ջակից էլ ցածր մակարդակով, լուրջ քըն – նադատական ելոյթների փոխարէն կա – րելի է լսել ճառեր, որոնք յիշեցնում են բաժակաճառեր եւ անցնում է երեկոն ա – ռանց հետք թողնելու, առանց մի նոր բան տալու ունկնդիրներին կամ քննար – կուող գրքի հեղինակին:

Նման բան չի պատահի, եթէ սեկցիա – ներն իրենց վրայ վերցնեն քննարկումը, թէկուզ ակումբի վարչութեան հետ հա – մատեղ, նախապէս ապահովեն հիմնա – կան ելոյթները, ապահովեն քննարկում – ների մակարդակը, դուրս-դան անտար – բերութեան եւ անգործունէութեան դրչ ոլորտից եւ չարժեն գրական մթնոլորտը:

Գոյութիւն ունի, այսպէս ասած, կոն – սուլտացիոն բաժանմունք, որտեղ նստած են չատ յարդելի, կարող գրողներ : Նր – րանք կոչւում են կոնսուլտանտներ, նր – րանց պարտականութիւնն է կարդալ ներ – կայացուած ձեռագրերը, ուղղութիւն յոյց տալ հեղինակներին, այն գրողնե – րին, որոնք գրողների միութեան անդամ չեն, բայց գրում են : Յայտնաբերել լաւ գործեր, եթէ կան, եւ հեչտացնել նրանց լոյս աչխարհ մտնելու ճանապարհը : Ա – ռանց ճչմարտութեան դէմ մեղանչելու , կարելի է ասել, որ մեր խորհրդատու բաժինը ձեռք է բերել հարկ եղած «հե – դինակութիւնը»: Գրող – յաւակնորդները ձեռագիրը թեւի տակ գրած բախում են այս կամ այն, իրենց յարմար դատած գը – րողի դուռը եւ խնդրում են կարդալ եւ « կարծիք տալ »: Երբ յիշեցնում ես, որ դրա համար պէտք է դիմել գրողների տան աստիճանաւոր պաչտօնեաներին , խորհրդատուներին, նրանք չեն նահան – ջում. « դիտենք, այնտեղից բան չի դուրս գայ, ես ուղում եմ դուք կարդաք եւ կարծիք տաք»: Ահա գրութիւնը :

Ես չեմ յիշում մի դէպք, որ մեր խոր – հրդատու ընկերները մի որեւէ ժողո – վում հանդէս գային եւ պատմէին իրենց կատարած աչխատանքի մասին, նաեւ այն մասին, թէ ի՞նչ կարելի է անել՝ ա – ւելի օգտաւէտ դարձնելու իրենց աչխա – տանքը :

Զափազանց կարեւոր է մեր գրականու – թիւնը ռուս, հետեւաբար եւ համաչ – խարհային գրականութեանը ներկայա – ցնելու խնդիրը : Այս գործում գրողների միութիւնը պէտք է ունենայ պատչաճ վերահսկողութիւն : Մոսկուայում յա – ճախ լոյս են տեսնում արձակ ու չափա – ծոյ այնպիսի գործեր, որոնք կարող են միայն վարկաբեկել մեր գրականութիւ – նը : Հայ գրողների թարգմանութեան կարեւոր աչխատանքը մատնուած է ինք – նահոսի : Այս գործը դարձել է անճնա – կան ձեռներէցութեան եւ ճարպիկութեան գործ :

Գրողների միութեան գեկավարութիւնը պէտք է սերտ կապ պահպանի Մոսկուա – յի հրատարակչական օրկանների հետ եւ թոյլ չտայ, որ թարգմանուին եւ հրա – տարակուին թոյլ, անպէտք գործեր : Պէտք է ձեռնամուխ լինել Եղիչէ Չարեն – ցին արժանաւոր մակարդակով ռուս ըն – թերցողին հասցնելու կարեւոր աչխա – տանքին : Զարմանալի բան, ռուս ըն – թերցողն աւելի լաւ եւ մօտիկ է ճանա – չում Չարենցի աչակերտներին, իսկ ու – սուցչին՝ ոչ ...

Մեր քննադատները, աննչան բացա – ռութեամբ, չեն զբաղւում ժամանակակից գրողներով եւ գրականութեամբ: Անհրա – ժեչտ չնորհակալ աչխատանք է զբաղուել Պուչկինով, Շերվանզանդէով, Բակուն – ցով, բայց այդ պէտք չէ արուի ի հաչիւ ժամանակակից գրականութեան: Մեր քննադատները ոչ միայն չեն գրում , այլ – եւ չեն կարդում կամ կարդում են ան – թից առիթ, ժամանակակից գրողների գործերը· կարդում են ի միջի այլոց , կարդում են ու ... լռում : Աննարբեր են գրողներս , չենք ուրախանում եղած յաջողութիւններով, չենք ցաւում ձախո – ղութիւններով :

ԳՈՒՐԳԻՆ ՄԱՀԱՐԻ

(Մնացեալը յաջորդով)

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿԻՊՐՈՍԻ

Բ.

Ասորեստանի Սարկոն Թագաւորը (724–705) կը գրաւէ կղզին: Երկու տարի վերջ Եզիպտոս կը տիրէ : Պարսիկ աչխարհա – կալութեան ատեն Կիպրացիք կ'օգնեն Կիւրոսի, կը մնան անկախ իրենց Թագա – ւորներով: Համակրութիւն պիտի յայտ – նեն Յունաստանի, բայց յետոյ պիտի օգնեն Քսերքսեսի նաւատորմին: Պարս – կական տիրապետութիւնը ծանր կը կըշ – ռէ, երբեմն կ'ընդվզին, բայց կը պար – տուին: Ազեքսանդր պիտի ազատէ կղզին պարսկական բռնակալութենէն: Կիպրա – ցիներ պիտի օգնեն մակեդոնացիին Տիւ – րոսի պաշարման ատեն: Յաղթականին կանխահաս մահով կղզին կը մնայ յա – յորդներուն մրցակցութեան ենթակայ : Կղզեցիներ պիտի բաժնուին երկու խըմ – բակցութեանց, յաղթականը պիտի ժէ հակառակորդները , նպաստա – կղմնակիցները : Պաղոմէոս պիտի նայէ բարեկամ Նիքոքրէոն թագաւորի կասկածելով թէ հակառակորդ Անթիք – նոսի հետ յարաբերութիւն ունի: Երե – դաւադիրներ պիտի ղրկուին սպանե – անհաւատարիմ արքան, որ պիտի նա – իրընտրէ ինքնասպան ըլլալ պալատին մէ – Ընտանիքին բոլոր անդամները պիտի տեւին իր օրինակին: Թագուհին իր – քով պիտի խեղդէ իր երկու աղջիկները Տիմոտը Սիկիլիացին կը նկարագրէ ար – քայական ընտանիքի ողբերգական վա – ճանը: Վերջապէս Պաղոմէոս պիտի ա – րանայ Կիպրոսի եւ մինչեւ Հռոմէա – դրաւումը, 58ին պիտի մնայ կղզին ա – իշխանութեան տակ : Պաղոմէոսեան – իրենց պիտի վերապահեն հանգիստ – հպատծումը:

Այս շրջանին Կիպրոս պիտի ունե – իր բանաստեղծները: Հոն պիտի ա – ստղիկեան խմաստասիրութեան հիմ – դիր Զենոն 336ին, պիտի գաղթէ Աթե – եւ պիտի սորվեցնէ անհատին պար – կանութիւնը ընկերութեան հանդէպ, պի – տի քարոզէ ամէնուն համար հաւա – արդարութիւն՝ առանց զատորոշման գի – դի եւ հարստութեան :

Հռոմէն եկող կառավարիչները յան – դարար կը կողոպտեն կղզին: Երբ կի – րոն 51ին Կիպրոս եկաւ կղզին ողբ – վիճակի մէջ էր: Կիպրացիներ ստիպած – էին ծանր տուրքեր վճարելու եւ – իսկ պատուիրակները ղրկելու Հռոմ, ծ – րակոյտին երախտագիտութիւն յայտ – լու համար :

Հրէական գաղութ մը հաստատուած – Սալամինէ քաղաքին մէջ: Պաղեստին – Եղիպտոսի Հրեաներու ապստամբութիւ – ատեն ասոնք ալ ղէնք բարձրացու – Հռոմէական իչխանութեան դէմ , կա – զարար կոտորեցին թէ Հռոմէացիները – թէ Յոյները, ջարդուածներու թիւը – գնահատուի չուրջ երկու հարիւր քառա – սուն հազար: Հռոմայեցիներ զսպե – ըմբոստութիւնը եւ անխնայ կոտորե – բոլոր Հրեաները : Տրայանոս կայ – հրովարտակով կղզին փակ պիտի մ – որեւէ հրեայի առջեւ :

Կղզին անհրաժեչտ էր Հռոմի ռազմա – կան դիրքին պատճառով, հսկելու հա – մար փոքր Ասիոյ վրայ :

Մարկոս Աւետարանիչ եւ գաղթա – Բառնաբաս, քրիստոնէութիւնը քարոզե – ցին 45ին: Հռոմէացի կառավարիչը Պա – լատրեց քարոզչութիւնը, Կիպրոս նո – քրիստոնէութիւնն ընդունող առաջին հ – կիրը : Այս առաւելութեամբ Կիպրոսի – կեղեցին պահեց իր անկախութիւնը Ե – տիոքի պատրիարքութեան դէմ եւ եր – սոսի ժողովը 431ին վաւերացուց Կիպրո – ցիներուն խնդրանքը, եկեղեցին անկ – եւ ինքնագլուխ յայտարարելով : Ցն – կայսրը (474–491) կը հաստատէ եկեղե – ցական անկախութիւնը, արտօնութի –

ՍԹԱԼԻՆ՝ ՆՈՐ ԴԻՄԱԳԻՈՎ

Իր կենդանութեան, Սթալին «սրբա – դրեց» իր երկրին պատմութիւնը, կեղ – ծելով թուականներ եւ ամբողջովին նը – ւաղեցնելով Յեղափոխութեան դլխաւոր դերակատարներուն դերը: Նոյնիսկ, բա – րոյական գրաքննութեան մը ենթարկեց իր սեփական պատմութիւնը, արդիլելով որեւէ ակնարկութիւն իր մտերմիկ կեան – քին վերաբերմամբ, պատճառաբանելով թէ այդ կեանքը սեփականութիւնն էր մի – այն ու միայն իր կուսակցութեան եւ իր հայրենիքին: Աւելին, ոչնչացուց եւ մէջ – տեղէն վերցուց բոլոր այն մարդիկը, ո – րոնք հեռուէն կամ մօտէն, առաւել կամ նուազ չափով վկաները եղած էին իր մը – տերմիկ անցեալին :

Իր մահէն տասը տարի եաք, վերջապէս կը վերնայ դաղտնիքներու վարագոյրին մէկ ծայրը : «Սթալինի մտերմիկ կեան – քը» հատորի մը մէջ, երկու անդլիացի հեղինակներ՝ ձէք Ֆիլմըն եւ Պերնըրտ Հիւթթը կարդ մը նորութիւններ կը բե – րեն «պողպատեայ մարդուն» սիրային կեանքին մասին:

×

Երբ 1901ին, ցարական ոստիկանները կը հետապնդէին վառնդաւոր յեղափո – խական մը՝ Ժողէֆ Ճուկաչվիլի անու – նով, լուր ստացան թէ մարդը թաքնը – ւած էր Թիֆլիզի աստղադիտարանին մէջ:

Ոստիկանները հոն հասնելով, մանրա – կրկիտ խուզարկութեան ձեռնարկեցին , չորս կողմը տակն ու վրայ ըրին, մոռ – նալով սակայն տանիքը, ուր, դէպի եր – կինք ցցուած հսկայ դիտակին տակ կկը – զած պահուած էր ապագայ Սթալինը··:

Երբ ոստիկանները կը հեռանան, ըս – թալին, միջոց մը եւս կկզած սպասելէ եաք, իրիկուան մութին, կը հեռանայ իր թաքստոցէն եւ ապաստան կը գտնէ բա – րեկամի մը՝ Սերժ Ալիլուեվի քով, որ պարզ աչխատաւոր մըն էր Կովկասի եր – կաթուղիներու նորոգութեանց աչխատա – նոցին մէջ :

Սերժ բաւական ժամանակ կը հիւրըն – կալէ փախստականը: Բայց իր կինը՝ Օլ – կան, յղի է եւ զաւկին ծնունդը մօտա – լուտ : Բնակարանը նեղ է, չեն կրնար այդ պայմաններուն մէջ ապրիլ : Ճուչ – կաչվիլի կը տախտուի հեռանալ ու ձեռք առնել վերստին փախստականի իր կեան – քը : Այդ շրջանին ան քսաներկու տարե – կան է :

Իր մեկնումէն քանի մը օր եաք, Սեր – ժի կինը աչխարհ կը բերէ աղջիկ մը՝ Նատիան :

Երիտասարդ յեղափոխականը հեռունե – րը կը դտնուի, չի լսեր նորածնին առա – ջին ճիչերը :

Սակայն, տասնըօթը տարի եաք, Նա – տիա Ալիլուեվա պիտի դառնայ Սթալինի երկրորդ կինը եւ անոր կեանքին մէջ կա – րեւոր տեղ մը դրաւելէ եաք, ինչպէս պի – տի տեսնենք, իր կեանքին դնով պիտի հատուցանէ «Պողպատեայ մարդուն» մե – նատիրութեան վերջ տալու իր յանդգնու – թիւնը :

Երիտասարդ յեղափոխական Ճուկաչ – վիլիի կեանքին այս երեսը ունի նաեւ իր հակադիր կողմը:

1904ին, փախստականը, որ սիրահար – ուած է Թիֆլիզի իր նախկին դպրոցական ընկերներէն Սվանիձէի քրոջ՝ տասնըու – թամեայ խարտեաչ եւ աստուածավախ կատարինէի, կը փախչի Սիպերիոյ թիա – րաններէն ու կը հասնի իր ծնդավայրը՝ Կորի քաղաքը: Մինչեւ հոն հասնելու համար ամբողջ դիչերներ կոուած է սո – վահար դայլերու հետ, որոնք կ'ուղէին դինք յօշոտել ...

Թիապարտը կ'ուղէ դաղտնօրէն ա – մուսնանալ իր սիրածին հետ: Բայց կա – տարինէի ծնողքը կ'ընդդիմանան իրենց ապագայ փեսային այդ ցանկութեան: Ըլ – լալով վրացի բարեպաչտ քրիստոնեաներ, անոնք կը ցանկան որ իրենց աղջիկը ա – մուսնանայ եկեղեցին, Ս. պսակի պեր – ճաչուք արարողութեան մը ընթացքին :

Հակառակ անխուսափելի վտանգներու, Սթալին կը դիմէ: Սեւ հագուստ մը հա – գած, դլխուն լայնեղր գլխարկ մը՝ ծած – կելու համար իր դէմքը հաւանարար գ – հալածող ոստիկաններէն, կը հետեւի ր – բեպաչտ կատարինէին՝ մինչեւ եկեղե – խորանին առջեւ :

Մինչ հարսին զարմիկը եղող քահան – պսակի խորհուրդէն եաք, մատանի – կ'անցընէ նորապսակներուն մատը, կա – ղեցին զանգակները կը սկսին բո – զոանջել : Զէ՞ որ Սվանիձէները ի – աղկան համար կը ցանկային փառա – արարողութիւն մը, հոգ չէ թէ իրենց գ – ան կրնար վերստին թիարանին ձամբ – բռնել :

Զանգակներու զօղանջէն դրդռացող – կեղեցիին մէջ, ձայնաւոր գլիրները – սկսին երդել .

— « Սրեներկարող Աստուած, փ – քեղի : Հեռու, Սատանայ, քու տեղդ – չէ : Քու գաղրելի աչքդ հաճելի չէ – տուծոյ ...»:

Իրը թէ ինք իսկ ըլլար այդ սատանան – Սթալին աչքերը կը պտըտցնէ եկեղե – չորս բոլորտիքը : Կը հանդարտի քիչ – Ոստիկանները լուր չէին ունեցած արդ – դութենէն ...

Երիտասարդ ամոլը կը հաստատ – Պաքու, կեղծ անունի մը տակ: Ճակ – դող տասներեք տարիներու ընթացքի – Սթալին կ'ապրի քսան զանազան անու – ներու տակ ծածկուած :

(1 Շար.)

կուտայ արքեպիսկոպոսին մական եւ վերադարձնել եւ կարմիր մելանով ստորագրել :

Անգլիացի խաչակիրները արեւելք կուգան պատերազմելու համար Սալահատինի դէմ : Ռիչըրտ Առիւծասիրտ կը հանդիպի Կիպրոսը, կը վաճառէ Տաճարականներուն հարիւր հազար տինարի : Ա. սոնք ալ կը կեղեքեն բնակչութիւնը պարտքերնին վճարելու համար, կղզին կը կառավարեն, բայց կը պատրաստուին հեռանալ բնակչութեան թշնամութեան պատճառով եւ կղզին կը վերադարձնեն Առիւծասիրտին, որ 1192ին կը հաստատուի Նիկոսիոյ մէջ եւ յետոյ կը վաճառէ նոյն գումարով իր դժբախտ պաշտպանեալին, երուսաղէմի թագաւոր Գուիտոն Լուսինեանի (Մայիս 1192) : Գուիտոն կը հրաւիրէ մեծ թիւով հայրենակիցները, որոնք կորուսած էին իրենց ինչքերը Պաղեստինի մէջ Սալահատինի դրաւումով եւ հողեր կը բաժնէ անոնց : Գուիտոն Լուսինեանի կը յաջորդէ եղբայրը, կը կազմակերպէ լատին եկեղեցին, արքեպիսկոպոսութիւն մը կը հաստատէ Նիկոսիոյ մէջ, երեք եպիսկոպոսութիւններ երեք գլխաւոր քաղաքներու մէջ Հռոմի հաւանութեամբ, « Թագաւոր Կիպրոսի » տիտղոսը կը տանայ Հենրիկոս Վեցերորդէն եւ կը թագադրուի Նիկոսիոյ մէջ :

1192էն 1489 տասնեւուրթ Լուսինեանները կը թագաւորեն Կիպրոսի վրայ : Ընկե. րային դիմագիծը կը սկսի փոխուիլ : Բիւզանդական շրջանին ընկերային տարբերութիւններ չկային, բնակչութիւնը ներքին կարգ մը կեղեքումներ կը կրէր, բայց ընդհանրապէս ազատ էր : Լուսինեաններ աւատապետական վարչաձեւ հաստատեցին, բնակչութիւնը բաժնուեցաւ երկու մասի, լատին հողատէրեր եւ բնիկ Յոյներ : Երկուքն ալ պիտի ապրին կողք կողքի, տնտեսական եւ կրօնական հակամարտութեամբ : Նոր Տէրերը պիտի հաստատուին որպէս առեւտրականներ, պիտի կազմեն քաղքենի դասակարգը :

Երկրագործ դասակարգը կը բաղկանայ Յոյներէ, որոնք թագաւորին կամ աւատապետին տուրքերն են : Շաբաթը երեք օր պիտի աշխատին աւատապետին դաշտերուն վրայ, պիտի ամուսնանան աւատապետին արտօնութեամբ :

Երկրորդ դասակարգը նոյնպէս կապուած է աւատապետին, բայց իրաւունք ունի իր ազատութիւնը դնելու եւ փոխանակ ձրի աշխատանքի, պարտաւոր է վճարում մը կատարելու :

ԽՈՐԷՆ ԳԱԲՐԻԿԵԱՆ

(2 Շար.)

ՋԱՏԻԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Շրջապտոյտ մը, Հայաստանի մէջ, հի՛ն հի՛ն առեններէն, սա՛ Զատիկ օրերուն : Ինչ զուարթ, քանի խենդ օրեր էին դիւղէ դիւղ, աւանէ աւան : Փնջիկ մը՝ ահա, իմ հաւաքածոյէս .

« Մեծ ճամբուն վրայ հաւկիթ զարնող խումբերը փրփրած բերնով իրար կը քաշքշեն, անոնց կ'երթամ, ապտուկն ի՞նչպէս պատմել .

Դո՛ր կեցիր, վե՛ր բռնէ ,
Ծերը ծերին, ետե՛ւն ալ
Դարձուր· թի՛ֆ, թա՛ֆ ,
Զը՛գ, գնաց, տո՛ւր հաւկիթս ...»
(Հայրենիք, 1895, 1154, Խարբերդ) :

« Զատիկ – կիրակի լոյս առաւօտ հարս, աղջիկ, երիտասարդ համախմբեալ եկեղեցի կ'երթան, յաւարտ պատարագի, զոյգ զոյգ իրարու ձեռքէ բռնած յառաջ կուգան դրակալի վրայ դրուած խաչն ու աւետարան կը համբուրեն, մի մի ձու ընծայ կուտան պաշտօնէից, իրարու ճիտը պլլուելով համբոյր ու ողջոյն կուտան, քոյր ու եղբայր կը լինին, որին խաչաղբար կ'անուանեն : Հետեւեալ օրը իրարու զուլպայ, եախունջայ, կարմիր հաւկիթ ընծայ կ'ուղարկեն» (Բիւզանդիոն, 1899 թ· 773, Կարին) :

« Ծառզարդարը կը ծաղկեցնէ, Զատիկը կուգայ կը խնդացնէ» : Այդ խնդալու օրը Զատկի Մեռելոցի օրն է, որ կեանքի ժամանցի մը փոխած են : Նոր հարսին առ. ջընդարձի օրն է, որ կոկուած, սուքուած, մատները հինայով վարդած եւ կարմիր հաւկիթներ նաչխած, մօրկանց կ'երթայ, իւղաբերից չափ փութկոտ, եղբայրներուն, քոյրերուն ու իրէններուն հետ տօնելու Զատիկը » (Սուրհանդակ), 1900 թ· 407, Արարկիր) :

« Ութման իրիկունը, պահքէն ելլելու համար յատկապէս պատրաստելի կերակուրներու բազմապիսի տեսակներ կան, որ Հայաստանցիին առանին տոհմիկ բարքին ու դրուագին հանդէսն է : Այս պէս՝ երբեք մոռցած պիտի չըլլան բրինձ փիլաւը, մածուն ջուրը կամ թանը, կլոր հաւկթահաւս պլիւինները, սպանդաքի տապկուածը ու թթու դրուած պտղոտ բանջարեղէններու զանազան տեսակները, որոնք ախորժելի պէսպիսութիւն մը պիտի կիրարկեն ճոխ սեղանին վրայ » , (Հանդէս Ամսօրեայ, 1910 , էջ 105, Շապին – Գարահիսար) :

« Տիկնանց մէջ սովորութիւն կայ Ս. Զատկի տօնին օրը հետերնին կողովներով միրգ եւ ամէն տեսակ ազանելիք եկեղեցի կը տանին եւ հոն իրենց հարսնցուներուն կը պարգեւեն ... Էլէկտէր ըսուած ուխտատեղի մը կայ, ամէն տարի կանայք հոն կը ժողովուին՝ իրենց հարսընցու օրիորդները տեսնելու եւ անոնց ամէն տեսակ պարգեւներ տալու համար » (Փունջ, 1871, թ· 661, Գուրտալէլէնկ , Նիկոմիդիա) :

Հ· ԵՓՐԵՄ ՊՕՂՈՍԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՆՈՐ ԳԻՐՔԵՐ

Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի հրատարակութեամբ լոյս տեսած է «Հայ ժողովրդական հէքեաթներ»ու Դ· հատորը : Այս հատորը կը բովանդակէ պատմական Շիրակի, Բասենի, Ջաւախքի ժողովրդական հէքեաթները : Գիրքը ունի յառաջաբան , լայն ծանօթագրութիւններ, բառարան եւ ցանկ : Վերոյիշեալ հատորը կազմած է բանասիրական գիտութիւններու թեկնածու Մ· Մկրտիչեան :

× « Հայաստանի հրաբխայնութիւնը եւ հրաբխային շինանիւթերը », հեղինակը է՝ Կ· Շիրինեան :

× «Գրիգոր Զօհրապի արուեստը» , հեղինակ՝ Մինաս Հիւսեան :

ՄԱՐԶԱԿԱՆ

Ապրիլի սկիզբը Հայաստանի ծանրորդներու խումբը պիտի մեկնի Իրան՝ տեղւոյն մարզիկներուն հետ մրցելու համար :

Հայ մարզիկները Թեհրան պիտի մնան վեց օր :

ՋՏՈՅՈՎ ԾԽԻԿ

Գերմանիայէն ստացուած նոր մեքենաներու չնորհիւ, Երեւանի ծխախոտի գործարանը մօտ ատենէն հրապարակ պիտի հանէ «Արշալոյս» անունով գտոյով (ֆիլթր) ծխիկներ :

ԱՊԱԳԱՅ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայն այս տարի լոյս պիտի ընծայէ չափական գիրքերու չարք մը : Կը ներկայացնենք մէկ քանին· «Արտաշէս Ա·ի ա. րամէական արձանագրութիւնները (189 – 160 Ք· Ա·)», «Հայ – ռուսական կապերը ԺԸ· դարի առաջին քառորդում», «Հայաստանի կուլտուրան պրոնզի եւ երկաթի վաղ դարաշրջանում», «Խրիմի հայկական գաղութի պատմութիւնը» (ԺԱ· – ԺԸ· դարեր)», «Արաբական աղբիւրները Հայերի ու Հայաստանի մասին», «Արաբական ամիրայութիւնները Բագրատունեաց Հայաստանում», «Հայկական ժողովրդական հանելուկներ» եւայլն :

Այս չափական գիրքերու կարգին , Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիան ծրագրած է լոյս ընծայել նաեւ զուտ քրոջչական նկարագիր ունեցող եւ իր աշխատանքներուն հետ կապ չունեցող աշխատութիւններ :

ԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Մարտ 16 – 17ին դումարուեցաւ Հայաստանի Գրողներու Միութեան վարչութեան լիակատար նիստը, որուն մասնակցեցան նաեւ արուեստագէտներ, պատմաբաններ եւ լեզուաբաններ :

ՇԱՐԺԱՐՈՒԵՍՏԻ ՇՈՒՐՋ

Մարտ 16ին Երեւանի մէջ տեղի ունեցաւ չարժանկարի արուեստին նուիրուած համագումար մը, որ քննութեան առաւ այդ արուեստը բարելաւելու միջոցները :

Շարժարուեստի պետական կոմիտէի նախագահը՝ Ս· Գասպարեան իր երկար դեկուցումին մէջ չեչտած է, թէ «քնակչութեան կինոսպասարկման վիճակը զարգացումով վերցրած դեռ եւս անբաւարար է» :

ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԻՒՆ

Ֆրանսահայ կապոյտ Խաչի 19րդ պատգամաւորական ժողովը տեղի ունեցաւ 13, 14, 15 Մարտին՝ Հայ Մշակոյթի Տան սրահին մէջ : Ժողովը բացուեցաւ Ուրբաթ առաւօտ ժամը 11ին, աւարտեցաւ Կիրակի երեկոյեան ժամը ութին : Երեք օրուան լարուած աշխատանքէ ետք ընկերուհիները, ընկերները եւ համակիր հիւրերը, իրենց յաղնութիւնը փարատեցին ինձոյքի մը ընթրմ մթնոլորտի մէջ :

Ֆ· Կապ· Խաչի 19րդ պատգամաւորական ժողովին ներկայ էին քուէարկու. թեան ձայնով 28 պատգամաւորներ , խորհրդակցական ձայնով հրաւիրեալներ եւ համակիր ունկնդիրներ :

Օրակարգի մէջ մասնաւոր ուշադրութեան արժանացան կրթական եւ կազմակերպչական հարցերը : Շեչտը դրուեցաւ առաւելաբար գործունէութեան վերանորոգման վարչական եւ չարքային թար. մացման անհրաժեշտութեան վրայ : Այս մտահոգութեամբ, 14 հոգինոց թեկնածուներու արձանագրուած ցանկէն , դաշտնի քուէարկութեամբ կազմուեցաւ եօթը հոգինոց Շրջանային Վարչութիւն մը :

19րդ պատգամաւորական ժողովի մանրամասնութիւնները առանձին խմբագրուած պիտի ղրկուին բոլոր մասնաճիւղերուն :

Ֆրանսահայ կապոյտ Խաչի նորընտիր Շրջանային Վարչութեան կազմը կը բաղկանայ հետեւեալ Տիկիններէն .—

Հուրի Խիէկեան, Արաքսի Մուրատեան, Արփիւնէ Տատեան, Լիտիա Պասմաճեան, Սեդա Թորոսեան, Հուրիկ Դատուրեան, Անիկ Պաբթեան :

ՇՐՋ· ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ԿԱՐԴԱՑԵՔ ՏԱՐԱԾԵՑԵՔ «ՅԱՌԱՋ»Ը

ԽՈՂԵՂԱՆ

Ճանապարհը այդտեղից երկճղւում էր : Մէկը դնում էր դէպի Քոլոսիկ ու Շմլակ, իսկ միւսը՝ դէպի Ալուառինջ եւ Բերդակ դիւղերը : Թէպէտ նա դուրս էր եկել Մանուկի տանը լիճեանելու հաստատ որոշումով, բայց ճամբահատման այդ կէտում սկսեց վարանել :

— Ի՞նչ անեմ, մտնեմ Պետիները, թէ՞ գնամ – անցնեմ դէպի Քոլոսիկ, — իր մէջ մոմոաց Աատուրը : Նորափեսաները սովորաբար ամաչկոտ են լինում, մանաւանդ երբ չքաւոր են եւ միայնակ : Ինչ պէ՞տ ասել Մանուկին, որ իրեն օգնել է պէտք :

Չէ, լաւ կը լինի, քանի դեռ մի լոյս կայ, իջնեմ Քոլոսիկ : Գիշերը կը լինեմ չինական Պօղոսի մօտ, իսկ առաւօտ կը դամ Պետիները ու կը վերադառնամ Աբելոնք : Թէ Մանուկը մի բանով օգնեց՝ լաւ, չօգնեց՝ իր գործն է : Այս մտածութեամբ Խողեղանը խթանեց աւանակին եւ, կառնալով, անցաւ սաղարթալի ճիւղի տակով :

— Զոչ, չոչ,— նորից լսուեց նրա ձայնը եւ ընկոյզների չխկչխկոց կիսամութի մէջ :

— Աստուա՞ծ :

Հոմիւը ետ նայեց : Կանչողը Պետիկի Մանուկն էր :

— Ո՞ւր ես գնում :

— Քոլոսիկ :

— Ուշ է, գնանք ինձ մօտ : Գողտուկ – գողտուկ ուզում ես պսակուե՞լ, — նկատեց Մանուկը մօտենալով :

— Ինչո՞ւ գողտուկ , եկել եմ քեզ ասելու, որ կարգուելու եմ :

— Որ էզպէս է, գնանք :

Քիչ անց, Խողեղանի աւանակը կանգնած էր Պետիկի Մանուկի ցուխքի տակ, որ հաստատուած էր երեք սիւների վրայ՝ մուտքի դրան ամբողջ երկարութեամբ : Ցուխքը տանեցիները պաշտպանում էրշորից եւ անձրեւից : Ամառ ժամանակ դրա տակն էին պահում թանը եւ կժով ջուրը :

— Ասում են՝ լաւ գեղեցիկ չներ ես բերել :

— Էդ անիծուածների համար մինչեւ Բուլանուխ գնացի, Մանուկ ախպեր :

— Աղա Հաջին գո՞հ է քեզնից :

— Շատ գոհ է : Մէկ ամիս չկայ՝ հարիւր քսան գել են խեղդել :

Երբ դրաստը մի փոքր հանդստացաւ , Մանուկը կարդաղրեց մի թեթեւ տղայի՝ ընկոյզը տանել Քոլոսիկ եւ փոխանակել ցորենի հետ :

Տանտիկինը հաց բերեց : Մինչդեռ նրանք ուտում եւ զրուցում էին, Նեմրութ սարի եռեւից ելաւ լուսինը եւ ամբողջ Մշոյ դաշտը ողողեց կաթնագոյն լոյսով :

Այդ նոյն պահին պերանդին ուսերին բակ մտան Մանուկի եօթ երիտասարդ որդիները՝ իրար եռեւից : Քալակազմ եւ յաղթաթաղուկ էին նրանք, ամէն մէկը մի բարդու չափ : Երբ նրանք ներս մտան, ամբողջ տունը, մեծ թէ փոքր, մէկ մարդու պէս ոտքի կանգնեց : Նրանք սիրալիր ողջունեցին իրենց հիւրին, լուացուեցին սառն աղբիւրի ջրով, որ կարկաչում էր դրան առաջ, եւ նստեցին ընթրիքի : Հողէ խոշոր չոխարիկի մէջ, որ մի տաշտակի չափ էր, նրանց թան մատուցեցին : Եղբայրները բրդեցին եւ մեծ մեծ դդալներով սկսեցին ուտել : Ինչ ախորժակով է ուտւում հացը լեռներում, ինչ հրաշալի է երեկոն սարերում՝ աշխատաւոր չինականի յարկի տակ :

Ընթրիքից յետոյ եղբայրները կարգի բերեցին իրենց գործիքները, մի փոքր զրուցեցին հիւրի հետ եւ, գիշեր բարի մաղթելով ամէնքին , խկոյն քուն մտան :

Տանտէրը եւ Աատուրը երկար նստեցին զրսում : Քոլոսիկի կողմից մերթ ընդ մերթ լսւում էր մի բարակ մանկական կանչ· «Արինոքի ընկոյզ, երկու ցորեն մէկ ընկոյզ » : Այդ մանուկի ուղարկած տղան էր, որ լուսնեակ գիշերին, բարձրաձայն դոռալով, հացահատիկի հետ էր փոխանակում Խողեղանի ընկոյզները :

Հիւրին անկողինը չինուած էր օդայում, որը բաց դռնով միացած էր թոնրատան հետ : Լեռնային օդը սառն էր, ուստի բոլորն էլ նեռսումն էին պառկել : Այդ նահապետական յարկի տակ չնչում էր քառասունհինգ հոգի, որոնցից տասներկուսը՝ օրօրոցների մէջ :

Բռնաչէնում եւ Դաշտի գրեթէ բոլոր գիւղերում տների առաստաղների վրայ, ամէն երեկոյ, մանաւանդ ձմրան գիշերներին, երգում էին անթիւ ճռիկներ : Գիւղացիները դրանց ճիչերա էին ասում : Այն տունը, որ զուրկ էր դրանից, համարում էր դժբախտ, փորձանքի են թակայ :

Այդ գիշերը Աատուրը լսեց դրանց երգը : Մշտապէս սարերում ապրելով եւ գիշերելով բացօթեայ, նա հնարաւորութիւն չէր ունեցել ունկնդրելու այդ հրաշալի երգիչներին : Օ՛, ինչ անուշ էին երգում նրանք : Նա փորձեց իմանալ, թէ ո՞րտեղից է գալիս այդ երաժշտութիւնը :

ՀԱԶԻԿ ԴԱՇՑԵՆՑ

(Շար·)

ԼԻՈՆ.— Պ. Յակոբ Թէրզեան, Տէր եւ Տիկին Սէֆէր եւ զաւակները, Տէր եւ Տիկին Եղնիկեան եւ զաւակները, Օր. Մարի Թէրզեան, ինչպէս նաեւ ձնկըտրը – եան, Օհաննէսեան, Ուզունեան եւ Քէչէկեան ընտանիքները յաւուր կը ծանուցանեն իրենց մօր եւ աղգականին՝

ԱՅՐԻ ՏԻԿԻՆ ՓՆԱՐԻԿ ԹԷՐԶԵԱՆԻ

մահը որ տեղի ունեցաւ Ապրիլ մէկին :

Յուղարկաւորութիւնը կը կատարուի այսօր Ուրբաթ (Ապրիլ 3) կէսօրէ ետք ժամը 15·30ին, Լիոնի Ս. Յակոբ եկեղեցւոյ մէջ :

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

ԵՒ ՅԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Նուիրուած Մեծի Տանն Կիլիկիոյ Սա – հակ Կաթ. Խապայեանի մահուան 25ամեակին : Ինչպէս նաեւ բոլոր իր ծննդավայրի, Խարբերդի եղեգի գիւղի նահատակուածներու եւ ննջեցեալներու յիշատակին : Այս կիրակի առաւօտ Պօմոնի Հայոց եկեղեցիին մէջ : Կը հրաւիրուին բոլոր հայրենակիցները :

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տիրատուր Տիրատուրեան, Գուլյում – ճեան եւ Տիրատուրեան եւ բոլոր ընտա – նեկան պարագաները կը ծանուցանեն թէ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի այս կիրակի, Պօմոնի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին մէջ ԱՅՐԻ ՏԻԿԻՆ ՏԻՐՈՒՀԻ ՏԻՐԱՏՈՒՐԵԱՆԻ (ծնեալ Գուլյումճեան) մահուան քառասունքին առ – թիւ : Կը հրաւիրուին ողբացեալին յիշատակը յարգողները :

×

Տէր եւ Տիկին Նազարէթ Օրմանճեան, Պ. Կարապետ Գուստիկեան, Օր. Մագ – դալինէ Գուստիկեան եւ ընտանեկան պարագաները կը ծանուցանեն թէ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի այս կիրակի առաւօտ, Փարիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցւոյ մէջ, իրենց մօր՝

ՍԱԹԵՆԻԿ ԳՈՒՍՏԻԿԵԱՆԻ

մահուան տարելիցին առթիւ : Կը հրաւիրուին ողբացեալին յիշատակը յարգողները :

×

Այրի Տիկին Մարիամ Ղուկասեան եւ զաւակները կը ծանուցանեն թէ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի, այս կիրակի առաւօտ Փարիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցին, իրենց ամուսնոյն եւ հօր՝

ՀԱՃՕ – ՄԱՆՈՒԿ ՂՈՒԿԱՍԵԱՆԻ

մահուան երկրորդ տարելիցին առթիւ :

Կը հրաւիրուին ողբացեալին յիշատակը յարգողները :

×

Այրի Տիկին Աղնիւ Բարխեան, Այրի Տիկին Լուսաւորդ Զիլիկիրեան եւ զաւակները, Տէր եւ Տիկին Մովսէս Բարխեան եւ զաւակները, Կորիւն Բարխեան կը ծանուցանեն թէ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի, այս կիրակի առաւօտ՝ Ապրիլ 5, Ալֆորվիլի Ս. Պօղոս–Պետրոս եկեղեցւոյ մէջ, իրենց ամուսնոյն, հօր եւ մեծ հօր՝

ՄԱՐԳԱՐ ԲԱՐԽԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ :

Կը հրաւիրուին հանդուցեալին յիշատակը յարգողները :

ՆՈՐ ԿԻՐԱԿԻ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

Նոր կիրակի (5 *Ապրիլ*) Ազգ. Մեծ Սգաստօն, *յիշատակ բիւրաւոր նահատա – կաց մերոց, յընթացս համաչխարհային առաջին եւ երկրորդ պատերազմաց :*

Առաւօտ ժամերգութիւն, պատարագ եւ հոգեհանգիստ ժամը 8 – 11·30 :

Կը պատարագէ եւ կը քարոզէ Կաթող. Պատուիրակ Սերովբէ Արք. Մանուկեան :

×

ՄԱՐՍԷՅԼ, Ս. ԹԱԴԷՈՍ ԵԿԵՂԵՑԻ

Ցիշատակ բիւրաւոր նահատակաց, սկիզբ. ժամերգութեան ժամը ութին, պատարագ ժամը 10ին, քարոզ 11ին, հոգեհանգիստ 12ին :

×

ՊՕՄՈՆԻ Ս. Գ. ԼՈՒՍ. ԵԿԵՂԵՑԻ

Ցիշատակ Մէկ Միլիոն նահատակաց : Առաւօտ սկիզբ ժամերգութեան 8·30, հանդիսաւոր Ս. պատարագ 10, հոգեհանգիստ 11·45 :

Հ. Յ. Դ.

ՎԱՂԱՆՑ.— Հ. Յ. Դ. Շրջ. կոմիտէն ընդհ. ժողովի կը հրաւիրէ իր բոլոր ընկերները այս Ուրբաթ, ժամը 20·30ին, Հ. Յ. Դ. Ակումբը : Կարեւոր օրակարգ : Բոլոր ընկերներու ներկայութիւնը պարտաւորէք է : Անդամատուրները միասին բերել :

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐՈՒ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ՅԱՐԳԱՆՔԻ ԵՐԵԿՈՅ
Նուիրուած

ՍԻՊԻԼԻ

(Ծննդեան 100ամեակին առթիւ)

Կը նախագահէ ՀՐԱՆԴ ԲԱԼՈՒԵԱՆ
Կը խօսին՝ ՏԻԿԻՆ ՄԱՒԻ ԱՒՄԱՃԵԱՆ եւ ՀՐԱՆԴ ԳՈՒՑՈՒՄՃԵԱՆ :

Գեղարուեստական ճոխ բաժին :

Այս Շաբաթ, ժամը 20·30ին, Հայ Ազգ. Տան սրահին մէջ՝ 32 Բիս տը Թրէ – վիզ, Փարիզ (9) :

ՊԱՐԱՇԱՆԴԷՍ ՎԱՃԱՌՍԻ ՄԷՋ

Ի ՆՊԱՍՏ Հ. Բ. Ը. Մ.Ի ՍՐԱՀԻ ՇԻՆՈՒԹԵԱՆ

Կազմակերպութեամբ տեղւոյն մաս – նաճիւղին եւ սիրայօժար մասնակցու – թեամբ ՍՕՍԻ պարախումբին, ղեկավա – րութեամբ Տիկին Քիւրքճէրեանի :

Այս Շաբաթ իրիկուն պետական թատրոնը :

ՊԱՀԱՍՏՈՒՐԵԱՆ

ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑԱԾ
Եւրոպայի Մեծագոյն
Արեւելեան Վաճառատունը

ՊԱՀԱՍՏՈՒՐԵԱՆ խանութ մը չայ – ցելողին սեղանին վրայ ամէնէն հա – մով պատառը կը պահի՝ մեծին ու պզտիկին համար : ՊԱՀԱՍՏՈՒՐԵԱՆ վաճառատան մէջ պիտի գտնէք ա – ւանդական ընդեղէններու եւ անու – շեղէններու ամէն տեսակը, անմրցե – լի գիներով :

ԾՐԱՐԻ ԱՌԱՔՈՒՄ

Ֆրանսայի ամէն կողմ եւ Արտա – սահման՝ Պելժիա, Զուիցերիա, Անգլիա :

ՊԱՀԱՍՏՈՒՐԵԱՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

LYON

246, Rue Vendôme	Tél. MO 11-84
20, Rue Villeroy	MO 32-10
65, Rue Robert	LA 07-72

ԱՐԱԴ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

Արմաւ, «պամիա», «եալանճի տոլ – մա», յունական «թուրչի», «պի – պէռ», տերեւ, թահին հելվա, «վա – նիլյ», չոքոլա, «նուազէթ», «լո – գում», «սաղըզ», պիստակ, Շիրակ օղի (41 – 45°), Իզմիրի չամիչ, «սուճուք», առաջնակարգ սուրճ, (բարավան եւ մոգա), համեմներ մանիէպ, սալէպ, ձիթապտուղ, ձէթ, «քաչքավալ» պուլկարական, ճար – մակ պանիր ոչխարի կաթով : Ամէն կարգի պահածոներ, «քուսքուս», հարիսա, սումագ, թարամա, լա – միս, եւայլն) :

ՊԱՀԱՍՏՈՒՐԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ

Ունի նաեւ առաջնակարգ մսավա – ճառատուն մը, որուն ընտիր տե – սակի միսերը գոհացում կուտան ա – մէնէն նրբաճաշակներուն.— Ոչխա – րի, հորթի եւ եզան միս (քաշուած բերտա, բաֆլաւա, բատայիֆ, տե – րեւ եւայլն :

STABILISATION DES PRIX

ՇԱՏ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՆԵՐ

ԵԹԷ ՁԵՐ ՈՒԶԱԾԸ ԱՐԵՒԵԼԵԱՆ Է՝
ՎԱՃԱՌԱՏՈՒՆԸ «ՊԱՀԱՍՏՈՒՐԵԱՆ» Է

IMPRIMERIE SPECIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ՈՒՐԲԱԹ
10
ԱՊՐԻԼ
ժամը 20·30

ՄՈՒԲԱՏ – ՌԱՓԱՅԷԼԵԱՆ
ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐՏԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

MUTUALITE
24, Rue St. Victor
Métro :
Maubert-Mutualité

GRAND GALA FOLKLORIQUE ARMENIEN

ՄԵԾ ՀԱՆԴԷՍ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԳ - ՊԱՐԻ

*

— ԱՐՄԵՆԻԱ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲ —

Ղեկ· **Պ. ՏԷՏԷՃԵԱՆ**

Երգ.— Օր· ՍՈՆԻԱ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ, ՇԱՒՔ ՊԷՆԿԵԱՆ եւ Պ· Մ· ՊՕՂՈՍԵԱՆ

*

— ՍՕՍԻ ՊԱՐԱԽՈՒՄԲ —

Ղեկ· **ՏԻԿԻՆ Յ. ՔԻՒՐՔՃԷՐԵԱՆ**

*

— ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ — ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Ղեկ· **Գ. ԵԱՆՊԼԿԵԱՆ**

PALAIS DE LA MUTUALITE

Կ'ՈՒԶՈՒԻՆ
ՍՏԻՊՈՂԱԿԱՆ

Երեք գործաւորուհիներ շրմիզիէ բլա – սիճի համար : Դիմել՝

MAISON MICHEL
17, Rue Saint-Joseph
PARIS (2e)

Ամէն օր ժամը 10էն 12 եւ 15էն 19, բացի Շաբաթ եւ Կիրակի :

ՅՈՒՇԱՏԵՏՐ

ԿԱՊ. ԽԱՉԻ Փարիզի մասնաճիւղի ընդհ. ժողովը այս Շաբաթ, ժամը 15 – ին, Մշակոյթի Տան մէջ : 1· Զեկուցում պատգամաւորներու : 2· Ընտրութիւն նոր վարչութեան :

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Լոնտոնի «Հայ երիտասարդաց Միու – թեան թատերախումբ»ը Փարիզի մէջ :

Առաջին անգամ ըլլալով Ֆրանսայի մէջ կը ներկայացուի՝ Լեւոն Շանթի

« ԵՍ »Ի ՄԱՐԴԸ

(Թատերգութիւն հինգ արար)

Ներկայացումները տեղի կ'ունենան կապոյտ խաչի մասնաճիւղերու կազմակերպութեամբ հետեւեալ թուականներու եւ չրջաններու մէջ :

Շաբաթ, 18 Ապրիլ·— ԱԼՖՈՐՎԻԼ
Կիրակի, 19 Ապրիլ·— ԻՍԻ :
Չորեքշաբթի 22 Ապրիլ·— ԱՒՆՈՒԱ
Հինգշաբթի, 23 Ապրիլ·— ՓԱՐԻԶ :

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Կազմակերպուած

ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀ· ՄԻՈՒԹԵԱՆ ՓԱՐԻԶԻ ՏԻԿՆԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ ԿՈՂՄԷ

Ապրիլ 14, երեքշաբթի երեկոյ ժամը ութ եւ 8·45ին
THEATRE DES ARTS
66, Rue Rochechouart, PARIS (9e) Métro : Cadet ou Anvers

Կը ներկայացուի Լ· ՇԱՆԹԻ

— ԿԱՅՍՐԸ —

Հայ Բիւզանդական կեանքէ քաղուած 4 արար եւ 2 պատկեր
(Բեմադրութեան յարմարցուց Մ· ԱՆՏՈՆԵԱՆ)

ԳԼԽԱՒՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ ԱՆՏՈՆԵԱՆ, Պ· Պ· ՏՐԴԱՏ ՆՇԱՆԵԱՆ, ՆՈՒՐՀԱՆ ՄԱՐԳԱՐԵԱՆ, ՄԻՀՐԱՆ ԱՆՏՈՆԵԱՆ, ՆԱԶԱՐԷԹ ԲԸՇՏԻԿԵԱՆ եւ ՓԻԼԻՊ ԹԷՐԶԵԱՆ :

Կը մասնակցին նաեւ

Օր· Օր· Ռ· ՄԱՌԱՆԿՈԶԵԱՆ, Ա· ԾԱԼԵԱՆ եւ Ա· ԹԱՐՈՆ :
Պ· Պ· Յ· ՍԹԱՄՊՈԼՑԵԱՆ, Կ· ՆԻԿՈՂՈՍԵԱՆ, Է· ԹՕՓՈՒԶԵԱՆ եւայլն :

Բեմադրութիւն՝ ՏՐԴԱՏ ՆՇԱՆԵԱՆ

Տոմսերու համար դիմել հետեւեալ վայրերը .—

U.G.A.B., 11 Square Alboni, PARIS (16e)
Tél. : TRO. 03-18

Mme BAKERDJIAN
35, Rue de Trévise, PARIS (9e) PRO. 61-10

Mme MARKARIAN
32, Rue de Trévise, PARIS (9e), TAI. 65-
et au THEATRE DES ARTS
66, Rue Rochechouart, PARIS (9e)
Tél. : TRU. 05-12 et TRU. 14-38



ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-69
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ՇԱԲԱԹ
4
ԱՊՐԻԼ
SAMEDI
4 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9976

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9976

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ՓԵՔԻՆ-ՄՈՍԿՈՒԱ ԲԱՆԱԿՌԻԿԸ

—o—

Հանգրուանէ հանգրուան աստիճանա – բար յեղաշրջումի ենթարկուելով, 1917ի Հոկտեմբերեան յեղափոխութեան դոր – ծելակերպն ու սկզբունքները կրած են ուշագրաւ փոփոխութիւններ Խորհրդա – յին Միութեան մէջ: Ա՛յն աստիճան, որ ինքն մը տարիէ ի վեր լեզու ելած են կարմիր Չինաստանի վարիչները, որոնք կը մասնանշեն եւ բուռն քննադատու – թեան կ'ենթարկեն Կրեմլինի չեղումները ազդափառ համայնավարութեան սկզբ – բունքներէն :

Փեքինի մոլեռանդները «դաւաճան – համայնավար » մակդիրը կուտան Խրուշ – չեւի եւ Խ. Միութեան Կոմպարտիայի վարիչներուն, յիշեցնելով Ֆրանսայի հա – մայնավար կուսակցութիւնը, որ էր եր – բեմն «դաւաճան – ընկերվարական» կ'ո – րակէր ընկերվարական կուսակցութիւնը :

Այսօր փոխուած են մտայնութիւնները Ֆրանսայի մէջ, ուր համայնավար ու ընկերվարական սկսած են գործակցիլ : Փաստ՝ խորհրդարանական եւ թաղապե – տական ընտրութիւնները վերջին տարի – ներու ընթացքին :

Մոսկուայի Իւ. համագումարէն ի վեր ուելի չեչուած են Խ. Միութեան հա – մայնավար կուսակցութեան քաղաքական սկզբունքները, զորս կարելի է ամփոփել չորս կէտերու մէջ, — Խաղաղութիւն , Խաղաղ համակեցութիւն, ժողովրդավա – րական ազատութիւններ եւ Պայքար դաղթատիրութեան եւ աչխարհակալու – թեան դէմ :

Օգտուելով Խրուչչեւի Հունգարիա այ – ցելութենէն, Փեքինի «կարմիր Դրօշակ » եւ « ժողովուրդի Լրագիրը » թերթերուն մէջ լոյս տեսաւ յարձակողական բուռն խմբագրական յօդուած մը կրեմլինի մե – նատիրող դէմ, «Պրոլետարական յեղա – փոխութիւնը եւ Խրուչչեւի վերաճնման – ուքիւնը» խորագրին տակ :

Ժամանակին Գերմանիոյ ընկերվարա – կան կուսակցութեան մէջ ստեղծուած է – ին երկու հոսանքները, զեկավարութեամբ Քաուցքի Պէրնչթայնի եւ Կարլ Կաուց – կիի : Վերջինը թուղղ ուղղափառ մարք – սական՝ խստիւ կը քննադատէր Պէրնչ – թայնը, որ կողմնակից էր բարեչրջական քաղաքականութեան, կը մերժէր յեղա – փոխական միջոցները՝ իչխանութեան տիրանալու եւ ընկերվարութեան սկզբ – մունքները կիրարկելու համար :

Լենին՝ աւելի թուղղ մարքսական՝ բուն քննադատութեան ենթարկեց պեր – նչթայնի երկու տեսաբաններն ալ, որոնք իր – ենց դիմքերը ընկերվարական Բ. Միջազգայինին, կը չեղչին, ըստ իրեն , ընկերվարութեան հիմնական դաղափա – րախօսութենէն :

Այժմ չնայած համայնավար տեսաբան – ները Լենինի մոլորին մէջ մտած՝ նման խիստ քննադատութեան կ'ենթարկեն Խր – ուչչեւը, որ «դաւաճանած» է իսկական համայնավարութեան :

Ըստ իրենց, Խրուչչեւ եւ ընկերները կը պաչպանեն այն տեսակէտը թէ դրամա – կրութենէն դէպի համայնավարութիւն կարելի է հասնիլ խորհրդարանական դը – րութեամբ, ժողովրդական ընտրութեանց համբով :

Այս տեսակէտին կը հակառակի խնդրոյ առարկայ խմբագրականը, որ կը չեշտէ թէ «ընչաղուրկները իրենց միակ յոյսը պէտք է դնեն իրենց դասակարգային ու – ժերուն վրայ եւ յեղափոխական պայքա – րի պէտք է պատրաստուին դաղափարա – խոսական, քաղաքական, ռազմավիտա – կան եւ դինուորական դեռնի վրայ : Ա՛յս է միակ ապահով միջոցը չկորսնցնելու յաղթանակի յոյսը այն վայրկեանին , երբ պայմանները հասունցած ըլլան յե – դափոխութեան համար» :

Արդ, Խ. Միութեան համայնավար կու – սակցութիւնը «հրաժարած է պրոլետա – րական յեղափոխութենէն, պայքարի ու – րիչ ձեւեր ընդդրկելու պատրուակին տակ » :

Խմբագրականը կ'ամբաստանէ Խրուչ – չեւը, իբրեւ պատմութեան ամէնէն մեծ նահանջողականը : Միջազգային Գեռնի վրայ, կ'ըսէ, Խրուչչեւ տեղի տուած է Մ. Նահանգներու աչխարհակալութեան եւ դրամատիրական աչխարհի յետաչքը – ջական վարիչներուն առջեւ : Ընկերվա – րական երկիրներու ծոցին մէջ՝ կը քա – ջալերէ դրամատիրական ուժերու խո – յանքը » :

Ցիշելէ վերջ թէ Խ. Միութեան Կոմ – պարտիայի Ի. համագումարէն ի վեր անցնող ութ տարիներու ընթացքին Խր – ուչչեւի վերաքննական քաղաքականու – թիւնը մեծ ու ծանր վնասներ պատճառած է Խ. Միութեան եւ միջազգային պրոլե – տարներու դատին, խմբագրականը կ'եղ – րակացնէ .

« Եկա՛ծ է ժամանակը վերջ տալու Խր – ուչչեւի վերաքննականութեան եւ հաչ – ուեչարդարի ենթարկելու գայն » :

Ցետոյ հետեւեալ խորհուրդը կուտայ Կոմպարտիայի վարիչ ընկերներուն .

« Քանի որ ա՛յնքան պատեհապաչտներ եւ վերաքննականներ պատմութեան աղ – բանոցն են նետուած, ինչո՞ւ դուք կը յա – մառիք տակաւին չհետեւելու անոնց օ – րինակին» :

Ուրիչ դառն դիտողութիւններ ալ կ'ը – նեն Փեքինի համայնավար տեսաբանները Մոսկուայի վարիչներուն :

ՀՐԱՆՏ-ՍԱՄՈՒԷԼ

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԿՈՒԼԱՐ ՀԵՌԱՑԱՒ ԵՐԿՐԷՆ

—o—

ԱՊՐԻԼ 1Ի ՅԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ

ԳՈՐԾԻ ՎՐԱՅ

Պրազիլի երբեմնի նախագահը Ժուան Կուլար ընդունելով կացութիւնը հեռա – ցած է երկրէն առաջքն առնելու համար արիւնահոսութեան : Նախապէս յայտա – րարած էր թէ պիտի դիմադրէ համոզ – ուած ըլլալով որ Պրազիլի ժողովուրդը պիտի չընդունի ըմբոստութեամբ առեղ – ծուած լուծումը, բայց նոյն իրիկունը Կուլար եւ 15 զօրավարներ ու կարգ մը անձնաւորութիւններ Մոնթեվիտէօ կը հասնէին : Նախապէս Կուլար Սպանիա ղրկած էր իր կինն ու երախաները :

Ներկայիս Պրազիլ հանդարտ է : Անորո – շութիւն կայ սակայն , տրուած ըլլալով որ եթէ ծանօթ է պարտեալը, եթէ ծանօթ է յաղթականը, անծանօթ կը մնայ դե – կավարը : Արդարեւ դէմքերը մէջտեղն են բայց անմիջական կերպով յայտնի չէ թէ ո՞վ պիտի անցնի Կուլարի պաչտօնին դլուխը :

Եթէ ոմանք կը պարեն Քուխաքապանա – յի մէջ, կան նաեւ անոնք որոնք կը դա – տապարտեն իր փախուստը որ վատի մը վայել է «մեղ լքեց» կ'ըսեն բոլոր անոնք որոնք չատ բան կը սպասէին Կուլարի ձախ հակումներէն :

Ներկայ յաղթանակին դլխաւոր դէմ – քերն են նախ՝ Կուանապարայի նահան – գին կառավարիչը՝ Քարլոս Լասերտա որ « նախագահ տապալողի» համբաւ ունի , ապա փոխանձման չրջանի համար նչա – նակուած նախագահը՝ Մացիլլի , նախ – կին վարչապետ՝ Քուպիչէք, եւ Սան Փաւլոյի կառավարիչ եւ Կուլարի ոխե – րիմ թչնամի՝ Ասիմար Տէ Պառոս : Ներ – կայ ղեկավարները, բոլորն ալ աջ, մի – այն Կուլարը չեն հրաժարեցուցած այլեւ այն բոլոր կառավարիչները որոնք ծա – նօթ էին իրենց ձախ հակումին համար : Ռիոյի ձախակողմեան՝ Ուլթիմա Հոռա թերթը թալանի տրուած է , միւս թեր – թերը կատղած են կը պահանջեն ու բո – լոր համայնավարները մաքրուին : Ասի – կա չատ աւելի ծանր խմբատ ունի Պրա – զիլի մէջ կան այլուր նկատի առնելով որ, «համայնավար» կը նկատուի ոեւէ ձախ ազատական : Ճիշդ է որ Պրազիլի մէջ, համայնավարները չատ կորսնցուցած են իրենց վարկէն երբ 1935ին ըմբոստացած են եւ խեղդած իրենց սպանները : Գալով բանակին, որ ի վերջոյ բուն յաղթականն է, ծայրայեղ չէ եւ մանաւանդ չուզեր կապը կտրել ժողովուրդէն : Ներկայիս եթէ երեւոյթները այն տպաւորութիւնը կը թողուն որ միայն աչքեր կան զործի դլուխ, անդին քաղաքային թեկնածու – ները որոնք կը պատրաստուին, երբանգ – նեու մէջ, կրնան կատղի պայքար մը տանիլ իրարու մէջ :

Կը թուի թէ եթէ ճամբայ մը փակուէ – ցաւ Պրազիլի մէջ, Կուլարի մեկնումով, նոր ճամբայ մը չէ բացուած տակաւին :

Փոխանցման այս չրջանի նախագահը՝ Մացիլլի չափաւորական եւ հակահամայ – նավար կը նկատուի : Անցեալ Մարտ 12 – ին, եօթներորդ անդամ ըլլալով խորհրդ – դարանի նախագահ ընտրուած է, զաւակն է իտալացի ներդաղթողներու : Մօտ 50 տարեկան է եւ նախապէս եմատական նա – խարարութեան հարկային տուրքերու սպասարկութեան պետը եղած է :

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

Լիբանանի դահլիճին մէջ նոր փոփո – խութիւններ կատարուած են: Արտաքին նախարար՝ Ֆիլիփ Թաքլայի պաչտօնը ատանձնած է Ֆուատ Ամուն որ ցարդ ծը – րադրի եւ տնտեսութեան նախարար էր : Իր պաչտօնին դլուխը անցած է Ժոզէֆ Նաճար :

ՏՈՄՍԵՐ

ԱՊՐԻԼ ՄԷԿ

— Ծօ՛ տղաք, վաղը Ապրիլ մէկն է, չմոռնաք... Ամէն մարդ սուտ կը խօսի , կը խաբէ , դիտցած ըլլաք ... Ձեր մայ – րիկէն ու հայրիկէն անդամ դղուչցիք , վերջը վրանիդ կը խնդան ...

Այս աղդարարութիւնը կը լսէինք Մարտ 31ի իրիկունը, իմաստուն եւ փոր – ձառու մարդէ մը :

Այդ օրերուն մեզի համար, ամէն օր Ապրիլ մէկն էր... Եւ ինչո՞ւ չըլլար ... Տակաւին կարճ տաբատ կը հագնէինք , վրայէն ալ՝ պլուզ մը ... կարմիր թու – չեր ունէինք եւ դեղձի մորթ ... Դրպ – րոցէն հազիւ արձակուած, փողոց կը թափէինք՝ լաֆա կամ չէլիֆ – չումաֆ խաղալու համար ...

Այդ օրերուն, մեր օրիորդ Պէաթրիսը, անկ, ծուռ մը նայէր մեզի, կաս – կար – միր կ'ըլլայինք ... Այդ օրերուն, ամէն կիրակի առաւու եկեղեցի երթալու էինք , որպէսզի Աստուած մեզի խելք ու չնորհք տար :

Ապրիլ մէկին հարանիք կար դասարան – ներուն մէջ: Վարժուհիներէն կը քաչ – ուէինք , բայց վարժապետներուն հոդին բերանը կը բերէինք: Ինչէ՜ր քաչած է մեր ձեռքէն, օրինակ, մեր Արիս էֆէն – տին, մանաւանդ Ապրիլի առաջին օրը :

Քարէ տախտակին վրայ օճառ քսած կ'ըլլայինք, որպէսզի կաւիճը սահէր ու չդրէր ... Գրիչները հակառակ կողմէն կաղմարին մէջ դրած կ'ըլլայինք, որ – պէսզի երբ Արիս էֆէնտին ձեռքը դրա – սեղանին զարնելու փորձ մը ընէր՝ դրչա – ծայրը իր ափը ծակէր... Գիտէինք որ Ա – րիս էֆէնտին կեղծամ ունէր... Ուրեմն, կրնայ կը բռնուէինք իրեն հետ, որպէսզի դասարանին մէջ, մեր եռեւէն վազէր՝ ձեռքը դլխուն վրայ : Կը ցաւիմ ըսելու որ հակառակ մեր բոլոր հնարամիտ խաղե – րուն, ոչ մէկ օր կրցանք Արիս էֆէնտիին փայլուն զանկը տեսնել ...

Կը յիչեմ որ Ապրիլ մէկի մը, խում – բով, տնտես աղբար կիրակոսին դացինք եւ ըսինք .

— Տնտես աղբար, տնօրէնը քեղ կ'ուղէ կոր, չո՛ւտ վեր գնա՛...

Տեսնելու էիք կիրակոսին սպառնացա – յայտ աչքերը, երբ վար կուգար ու կը տեսնէր մեր խումբը՝ պարտէզին ան – կիւնը ...

Եւ սակայն, պէտք է խոստովանիմ որ մենք ալ խաղի կուգայինք Ապրիլ մէկին: Քանի՛ անդամ խայտառակ եղած եմ՝ տունէն ներս: Երախայ խաբելէն դիւրին գո՞րծ կայ: Շաքար մը, չոքոլա մը տուր ձեռքը եւ արդէն պարտուած է ...

×

Անցա՛ն այդ երանելի օրերը: Մեծ – ցանք, սկսանք երկար տաբատ հագնիլ եւ ածխլուիլ : Ա՛լ մեծ մարդ եղած էինք : Ա՛լ պիտի չխաբուէինք :

Բայց, խաբուեցանք: Խաբուեցանք թէ՛ իրրեւ անհատ եւ թէ իրրեւ ազդ: Մանա – ւանդ իրրեւ ազդ :

Ի՞նչ յոյսերով ճամբայ ինկանք ասկէ եօթանասուն տարի առաջ: Ի՞նչ մեղրա – ծորան հաւատամքներու ականջ կախե – ցինք : Ի՞նչպէս մեր ոտքերը գետնէն կտրեցան, երբ ալելուիա կը կարդային մեր դլխուն :

Բանը բանէն անցնելէն ետքն էր որ հասկցանք թէ մեծ ազդերուն համար ա – մէն օր Ապրիլ մէկն է եղեր: Կարդացէք մեր պատմութիւնը 1878էն մինչեւ 1955 : Ի՞նչ զարմանազան Ապրիլ մէկերու զոհ դացինք ...

Ապրիլ մէկի խաղ մըն էր Սան Սթեֆա – նոյի 16րդ յօդուածը... Ապրիլ մէկի խաղ մըն էր 1914ի Բարենորոգումներու Ծրա – գիրը: Ապրիլ մէկի խաղ մըն էր Սեւրը.. Ապրիլ մէկի խաղ մըն էր Լոզանի մէջ , փոքրամասնութեանց իրաւունքներուն մասին տրուած խոստումը ... Ապրիլ մէ – կի խաղեր են ի պատիւ մեզի արտասան – ուած ճառերը ... Ապրիլ մէկի խաղ մըն է մեր հայրենիքին այսօրուան «անկա – խութիւնը»: Եւ ուրիչ չատ մը բաներ ...

Ասկէ ե՞տքն ալ խաղի պիտի դանք : Ասկէ ե՞տքն ալ մեր քարէ տախտակին վրայ օճառ պիտի քսեն ...

Այո՛, դժբախտաբար : Որովհետեւ , տակաւին կարճ տաբատ կը հագնինք ու մեր թուչերուն կարմիրը անցած չէ : Տակաւին երախայ ենք, միամիտ ու ան – փորձ երախայ :

ԵԻՐՈՊԱՑԻ

ՄԵՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ

ԱՊՐԻԼ ՈՒԹԻՆ

Կը լրանայ Ցառաջի վերհրատարակման 19րդ տարին եւ մեր բաժանորդներու մեծ մասին տարեշրջանը : Կը խնդրենք որ բարի ըլլան նորոգել իրենց բաժանորդա – գրութիւնը, առանց սպասելու առանձին դիմումներու :

Կրկին շնորհակալութիւն մեր բոլոր պարտաճանաչ բաժանորդներուն որոնք կ'ապահովեն թերթիս կանոնաւոր հրա – տարակութիւնը :

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ «ՑԱՌԱՋ»Ի

ԳՐԱԿԱՆ ՄԵԾ ԱՌՕՐԵԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ

(Բ. եւ վերջին մաս)

Վերադառնանք Թարգմանութիւններուն խնդրին : Մի քանի ամիս առաջ գրողներու տանը լսուեց Հայպետհրատի Թարգմանական գրականութեան բաժնի վարիչ Ս. Ասատուրովը : Տպաւորութիւնն այն էր, որ ամէն ինչ կարգին է ու կատարեալ : Բայց երբ նայում ես իրականութեանը , տեսնում ես, որ այս ասպարէզում նոյնպէս մենք ունենք թերացումներ : Կարիք կա՞ր հրատարակելու « Գիւղացի Բիւտներ» ստուարածաւալ վէպը երեսուն հազար տպաքանակով : Կենտրոնական գրադարանների ընկերները գանգատւում են, որ հակայական տեղ են գրաւում պահեստում « Գիւղացի Բիւտների» չվաճառուող օրինակները, նրա վրայ չի նայում ոչ գիւղացին, ոչ քաղաքացին : « Գիւղացի Բիւտների» օրինակը բացառութիւն չէ :

Նշենք, որ, յատկապէս ռուսերէնից , մենք ունենք լաւ թարգմանիչներ, հետեւաբար, այս գործում պէտք չէ ունենանք վթարներ : Բայց ահա վերջերս լոյս է տեսել Ս. Անտոնովի պատմուածքների թարգմանութիւնը՝ կատարուած Արթուր Շամչեանի գրչով , կարդում ես եւ աչքերիդ չես հաւատում : Ի՞նչպէս կարելի է մեր օրերում հրատարակել նման թարգմանական խոտան : Ո՞վ է Շամչեանին տրիպել իր ուժերին անհամապատասխան ծանրութիւն վերցնել, եւ գրքի խմբագիր Օ. Սանահեանը ի՞նչն է խմբագրել :

Իսկապէս , կարելի է կարմրել թարգմանչի, խմբագրի եւ այն ընկերոջ փոխարէն, որ յանձնարարել է Արթուր Շամչեանին այս գրքի թարգմանութիւնը :

Քանի որ մտանք Պետհրատ, անցնենք դրական խմբագրի մօտ : Նա գանգատւում է, որ լաւ գրողները քիչ են գրում , իսկ վատ գրողները՝ շատ : Նա խօսում է անդիլող, մարանչող խոտանարարների մասին, որոնք ոչ մի միլոցի առաջ կանգ չեն առնում եւ վերջիվերջոյ յաղթում են, յաղթում սպառնալիքներով, արցունքներով, խարդաւանքով, հեղինակաւոր ընկերների ճարահատ միջամտութիւններով : Դռնից վռնտուած խոտանը պատուհանից է ներս մտնում : Այդ ընկերները դրականութեան վրայ նայում են որպէս հեշտ ապրելու միջոցի, մոռանալով, որ դա դժուարին եւ պատասխանատու գործ է՝ ինչպէս արուեստի եւ գիտութեան բոլոր ասպարէզները : Խոտանի դէմ պայքարելու գործում Պետհրատին պէտք չէ թողնել մենակ : Դա մեր դրական ամբողջ հասարակայնութեան, գրողների միութեան , խմբագիրների, քննադատների առաջնահերթ ու կարեւոր պարտականութիւնը պիտի լինի :

ՊԱՏՄՈՒԹԻԻՆ ԿԻՊՐՈՍԻ

Գ.

Երբորդ դասակարգը իրաւունք ունէր հողատէրը ըլլալու, բայց պարտաւոր էր բերքին մէկ մասը տալու աւատապետին : Կրնար ազատօրէն ամուսնանալ, ստրուկի աղջկան հետ ամուսնանալու պարագային, իրենց զաւակները կը մնային առաջին դասակարգին մէջ :

Կղզիին մէջ կը բնակէին բաւական թիւով վենետիկցի երկրագործներ, որոնք հողատէրին կը վճարէին տարեկան տուրք մը, բայց Նիկոսիոյ Վենետիկի հիւպատոսը կը դատէր գիրենք :

Ամուսնական դատերը կը տեսնուէին եկեղեցական դատարաններու առջեւ, Յոյներունը յունական, Լատիններունը լատինական :

Առաջին շրջանին պաշտօնական լեզուն լատիներէնն էր, վերջերս ֆրանսերէնը պարտաւորիչ եղաւ, յունարէնը դիմա – դրեց երկու լեզուներուն եւ դարձաւ վարչական լեզուն, աւելի վերջերը պաշտօնական արտաքին յարաբերութեանց մէջ ալ :

Լատին եկեղեցին աշխատեցաւ ենթարկել յոյն եկեղեցին : Յոյն արքեպիսկոպոսը մերժեց կարգադրութիւնը եւ աքսորուեցաւ : Երկար ընդդիմադրութիւն – ներէ ետք Կիպրոսի եկեղեցին պահեց իր անկախութիւնը :

Կղզիին քաղքենի դասակարգը արագ – օրէն հարստացաւ : Առեւտրականներ հայկերոյթներ կը սարքէին թագաւորին եւ ասպետներուն համար, սպասարկու – թիւնը կը կատարուէր արծաթէ ափսէներով, որոնք զարդարուած էին մարգարիտներով : Եւ սակայն արտակարգ սը – դութիւն կը տիրէր, երեք հազար ֆիւորին եկամուտ ունեցող մը աւելի աղքատ էր Գերմանիոյ մէջ երեք մարք եկամուտ ունեցողէն :

Ձենովացիներ եւ Վենետիկցիներ մրցակցութեան մէջ են, 1372ին Պետրոս Երկրորդի թագադրութեան հանդէսին կը վիճին առաջնութեան չուրջ, Ձենովացիները կը զրաւեն Ֆամակուստան, թագաւորը կղզիին տէրը չէ այլեւս , արտօնութեան պէտք ունի Ֆամակուստա այցելելու համար : Լուսինեան հարստութիւնը հետզհետէ կը տկարանայ : Ջովհաննէս Երկրորդ կը մեռնի 1458ին, աղջիկը թագուհի է օրինաւորապէս , բայց ապօրինի եղբայրը, Ջակոբ, թեկնածու է կիպրոսի գահին : Ջոյները համակիր են Ջակոբին, ասպետները՝ հակառակ, որով – հետեւ ապօրինի ծնունդ է : Կը փախի Եգիպտոս , սուլթանէն պաշտպանութիւն կը խնդրէ տարեվճար մը խոստանալով : 1460ին կը վերադառնայ Կիպրոս եգիպտական զօրքերով : Անմիջապէս կը կատարէ թագադրութեան հանդէսը , կ'առնէ թագաւոր Կիպրոսի, Երուսաղէմի եւ Հայաստանի տիտղոսը, կը զրաւէ Ֆամակուստան Ձենովացիներէն : Թագուհին կը փախի Հռոմ, պահին իրա – ւունքները կը կտակէ Սաւոյա տան : Ջակոբ դեսպան կը ղրկէ Վենետիկ , ամուսնութեան կը խնդրէ ազնուական ընտանիքի դուստր Կատարինէ Ֆորնարոն եւ Վենետիկի զինակցութիւնը : Կատարինէ հանրապետութենէն կը ստանայ հարիւր հազար տուքատ օժիտ, կը մեկնի Ֆամակուստա: Կիպրոսի թագաւորութեան պաշտպանութիւնը կը մնայ Վենետիկի Հանրապետութեան, Մոչենիկօ Կիպրոսի ծովակալ կը նշանակուի :

Ջակոբ կը մեռնի 1473ին, վարչութիւնը կը ստանձնէ Կատարինէի հօրեղբայրը : Ասպետներ կը կասկածին Անարէ Ֆորնարոյէն որպէս թունաւորող Ջակոբը, դի – տեր մը կը մտնեն պալատ եւ կը սպաննեն զայն : Կատարինէ պիտի ըլլայ վերջին թագուհին, կղզին պիտի մնայ Վենետիկի 1489 – 1571: Կատարինէն կը հրաւիրուի Վենետիկ, կ'ընդունուի արքայական պատիւով եւ կը ստիպուի հրաժարելու ի նպաստ հանրապետութեան : Կատարինէ վճռացած ստիպումէն՝ կը մտածէ Հռոմ դառ փախիլ, բայց հսկողութեան տակ կը մնայ մինչեւ մահը (1510) :

Կղզին մնաց Վենետիկեան տիրապետութեան տակ 1489 – 1571: Բնակչութիւնը դիմադրեց իտալացումին , յունարէնը՝ իտալերէնին : Աւանդապահ եւ ... ռանդ , երկրագործ դասակարգը ... դնօրէն կառչած մնաց հողին եւ եկեղեցիին : Տիրող տարրը քաղաքական եւ ռեւտրական էր եւ հետզհետէ պիտի ... կարանար : Կղզիին բնակչութեան թիւը էր 247·000 , որուն 197·000ը երկրագործ դիւղաբնակ :

Սելիմ Երկրորդ (1566 – 1574) ... քաղցրահամ դաւեցով Կիպրոսի պիտի հրամայէց գրաւել կղզին: 1570 Յուլիս Մուսթաֆա փաշա յամառ դիմադրութենէ ետք տարեց եւ քառասուն օր պաշարեց Նիկոսիան (8 Սեպտեմբեր) ... նետիկցի հրամանատար Տանտոլո ... կուելով : Մուսթաֆա փաշա պատ ... Ֆամակուստան : Վենետիկեան, ... կան, պապական միացեալ նաւատ ... հասաւ Կիպրոսի մօտերը եւ կրնար ... լել Թուրք նաւատորմին չարժումներ , բայց Անտրէա Տորիա, նաւատորմին մանատարը, Նիկոսիայի անկումէն ... ված , հրամայեց վերադառնալ կ ... Պատմաբաններու համար առանց ... այս նահանջը անբացատրելի կը մնայ :

ՀՈՐԻՆ ԳԱՐԻ

(3 Շար.)

ԿԱՐՄԻՐ ՀԱԻԿԻԹԸ

Այսօրուան ըմբռնումով կը կարծ ... թէ կռապաշտութիւնը ուրիշ բան չէ , բայց եթէ արձաններու երկրպագութիւն ընել, երկնային մոլորակներու ... ու գաղտնի զօրութիւններ վերագրել ... պանոնք նուիրական համարիլ :

Իրականութիւնը այդպէս չէ. Հին Տիեզերքի մէջ գոյութիւն ունեցող ... ւոյթները եւ անոնց յատկութիւնները մեկնաբանելու համար, խորհրդանշական բացատրութիւններ տուեր են :

Մեծ հանճարներու յիշատակը յաւերժացնելու համար ալ, անոնց արձաններ կանգներ են : Այդ արձաններուն եւ ... թէ մեհեաններուն մէջ խորհուրդ մը դաղափար մը մեկնաբանուած է եւ ... խորհուրդը պատկերացնող կերպարին տակաւ պաշտամունքի առարկայ դարձեր են :

Հին կրօնքներու կարգ մը սովորութիւնները կամ նոյնութեամբ եւ կամ ... աւելի աղնուականացած ձեւով մը ... տունէութեան մէջ մուտք գործած են :

Հին Եգիպտացիները, հողոյ անմահութեան կը հաւատային... Այս պատճառով դիակները կը զմռսէին: Այս համոզումով հոգին վերստին մարմնի մէջ պիտի վերադառնայ ու չարութիւն պրիլ :

Իրր գերեզման կառուցուած դամբ ...

ՍԹԱԼԻՆ՝ ՆՈՐ ԴԻՄԱԳԻՈՎ

Գեղանի կատարինէն, որ ոչ մէկ դաստիարակութիւն ստացած է, կը հաւանի առնել աւտի այդ չարունակական կեանքը, որ բոլորովին խոտոր կը համեմատի իր կրօնական հաւատալիքներուն : Իրենց առաջին զաւակը՝ Ժաքոպ, կը ծնի երկու տարի ետք, 1906ին : Սթալին ցանցառ – բէն կը տեսնէ իր կինն ու երախան : Իր դաղտնի գործունէութիւնը, իր բանտի կեանքը՝ համեմուած զղայացունց փախուստներով, գինքը հետզհետէ կը հեռացնեն իր ընտանիքէն :

Մինչ Կատարինէ զբաղած է իր զաւակը մեծցնելով, Սթալին Պաքուի մէջ կ'արձակէ ըմբոստութեան առաջին կարպասը : « Թող ամէն մէկ ըմբոստ ըսպաննէ դոնէ մէկ հատ ոսոխական ...» :

Դիակները կը սկսին դիտուիլ փողոցներուն մէջ եւ արիւնը կը հոսի : Կատարինէ վայրկեան մը իսկ չի խորհիր թէ իր ժողովէն է որ այդպէս քաղաքը կը մաքրէ հուրի եւ սուրի : Խեղճը բան մը չի հասկնար այդ բոլորէն : Կը բաւակա – նանայ միայն կուրօրէն հպատակիլ Ա – սուծոյ եւ իր ամուսնոյն :

Ի վերջոյ, սակայն, խեղճ կնոջ վարած չարքաշ կեանքը, անունդի եւ այլ գրբ – կանքները կը տկարացնեն գինքը եւ կա – տարինէ կը հիւանդանայ : Սկզբնական թոքային պարզ բորբոքումը, անխնամութեան հետեւանքով, չուտով կը վերածուի թոքախտի :

Դժբախտ կինը տակաւ առ տակաւ կը հիւծի, եւ ի վերջոյ, 1910ին կը մեռնի , մինչ Սթալին ճամբորդութեան էր ելած արտասահման, ուր հանդիպելով Լենինի, կը դառնայ յեղափոխութեան պարագլուխներէն մին: Կատարինէի վերջին չունչն ու մտածումը, ուղղուած կ'ըլլայ ամուսնոյն, զոր զժբախտ կինը ժամանակ չէր ունեցած կատարելապէս ճանչնալու, եւ զոր սակայն, երբեք չէր դադրած սիրելի անխարդախ սիրով մը :

Սթալին, աչքերը կարմրած ու արտասուալից կը հետեւի պարզուկ դագաղին :

Գոցուող գերեզմանին եզրին, դառնալով իր մտերիմներէն Իրեմաշվիլիի, կ'ըսէ .

— Կատարինէն, միակ կինը եղաւ որ կրցաւ իմ սիրտս ամոքել : Իրմով իմ մէջէն կ'անհետանան մարդոց հանդէպ դութի եւ դորովի ամէն զգացում ...

Այդէն իսկ կը սկսի անխոստովանելի խղճահարութիւն մը ծնիլ կրեմլի ապագայ տիրակալին հոգիին մէջ ...

Թոյլ տուած էր որ իր հիւանդ կինը առանց լուրջ դարմանի մեռնի : Զայն զոհաբերած էր յաղագս յեղափոխութեան ..

Ու հիմա ամօթ կը զգար նայելու իր զաւկին՝ Ժաղոպի երեսը :

Ջնջելու համար այս դէշ յիշատակը , կը լքէ տղեկը իր մեծ հայրիկին ու մայրիկին, Կովկասի մէջ՝ աւելի ուշ, զղջալով զայն լքած ըլլալուն համար, բերել կուտայ Կրեմլին :

Սակայն, տասնըմէկ տարեկանին, Ժաղոպ չատ ծանր կը զտնէ մենաւորի մը զաւակը ըլլալու գաղափարը . անճնաս – պանութիւն կը փորձէ ....

Սթալին երբեք չի ներեր իր զաւկին այս արարքը : Որովհետեւ, Ժաղոպի այդ արարքը հօրը յիշել տուած էր Կատարինէի մահը : Հայր ու որդի, երկուստեք կը ջանան անդիտանալ գիրար : Ժաղոպ կ'աշխատի իբրեւ երկաթուղային դործաւոր : 1941ին, Պելոռուսիոյ մէջ գերի կ'իյնայ Գերմանացիներուն մօտ :

Հիթլեր Սթալինի կ'առաջարկէ փոխանակել իր զաւակը Սթալինկրատի մեծ պարեհալին՝ զօրավար Փոլիւսի հետ : Սթալին կը մերժէ ...

Այլեւս երբեք չեն դաներ Ժաղոպը, ոչ իսկ անոր մարմինը :

Շատեր կը պնդեն թէ գերութեան ճամբարին մէջ երիտասարդը ի վերջոյ կը յաջողի անձնասպան ըլլալ ...

×

Կատարինէի մահէն ետք Սթալինի սրտին մէջ մեծ պարապ մը կը բացուի : Ցեղափոխական պայքարը բոլորովին լանած էր գինքը :

Գիչերները, Ս. Պետերբուրգի մէջ մարուած զաղտնի ժողովներէն վերադարձին, յոգնած կ'իյնար իր անկողինը, կը վառէր իր ճխամորճը ու կը նանար :

Այսպէս է որ, դիշեր մը, կրակի տակ իր սեփական անկողինը :

Արհեստով յեղափոխականի մը քին մէջ , յաճախակի զուգադիպութիւն մը, Սթալին անդամ մը եւս կ'պատրաստի իր բարեկամին՝ Սերժ Ալիլուեւի որ հեռանալով Վրաստանէն կ'ցարերու մայրաքաղաքը :

Փոքրիկ Նատեան, որուն ծնողները տեսած հալածական յեղափոխականներ հիմա դարձած էր տասնըհինգամեայ տանողուհի մը, եւ իր հօր չնորհած տիարակուած էր մարդկայնական կերպարական զաղափարներով :

Սթալին երիտասարդուհին տարու մեծ է : Եւ սակայն ունի ... վուրդներու աղատութեան ռահվիրայի պակը իր գլխուն :

Այն «երկաթեայ սիրտը» զոր ... կը կարծէր ի սպառ կարծրացած ... Կատարինէի մահէն ի վեր, կը սկսի ... փել Նատիա Ալիլուեւայի համար

(2 Շար.)

րան – բուրգերն ալ միաստուածութեան ըմբռնումը կը ներկայացնեն ... Քառա – կուսի խարխոխ մը սկսելով, մէկ կէտի վրայ վերջացող այդ չէնքերը աշխարհի չորս ծագերը միակ կեդրոնի մը հրամա – նին ենթակայ ըլլալը կը խորհրդանշեն :

Մեր եկեղեցւոյ կառոյցը Կաթողիկէ դմբեթն ալ, նոյն խմասը ունի ... Կլոր դմբեթը մէկ կէտի վրայ կը վերջանայ, եւ այդ կէտին վրայ խաչը կը հանդչի :

Կաթողիկէն եկեղեցին կը ներկայացնէ. իսկ խաչը Քրիստոսը, որ եկեղեցւոյ կեդ – րոնն է ...:

Կարմիր հաւկիթն ալ որ Յառակուան խորհրդանշանն է, քրիստոնէութեան հիմնական դաղափարին խմասը կը պո – րոշէ :

Հին պիսպանութեան մէջ, կեանքի սկզբնաւորութիւնը հաւկիթի մը առաս – պելով ցոյց տրուած է ...

Այսօր ալ գիտութիւնը ընդունած է, որ բոլոր արարածներու գոյութիւնը հաւ – կիթէն ծնունդ կ'առնէ ... Ուստի կեանքի առաջին կայանը հաւկիթն է :

Քրիստոսի ամէն հաւատացող եւ անոր անունով մկրտուողը նոր մարդ մը կ'ըլ – լայ, նոր կեանքի մը կը սկսանայ : Այս կեանքը Քրիստոս իր արիւնովը մարդկու – թեան նուիրած է ... եւ ահա կարմիր հաւկիթը Քրիստոսի մահուան վրայ տա – րած յաղթանակին եւ նախնական կեան – քին վերածնունդի հասնելուն նուիրական խորհրդանշանն է ...:

Առանց վերածնունդ ունենալու ոչ ոք կրնայ հասնիլ :

Եւ ահա ամէն Զատիկ, երբ հաւկիթը կարմիրով կը ներկենք, Քրիստոսի արիւ – նով մեր փրկագործումն է որ կը տե – սնենք : Քրիստոս իր արիւնովը մարդկու – թեան նոր կեանք մը պարգեւեց : Քրիս – տոսի յարութիւնը իր դաղափարականին լրումն էր :

Վերածնունդի դաղափարը հին ուխտի մարգարէներուն, նոյնիսկ անմատչելի երեւցած էր: Բայց այսօր կարմիր հաւ – կիթ մը որքան մանուկին, նոյնքան ալ մեծերուն ուրախութիւն կը պատճառէ :

Քրկագործութեան խորհուրդը Քրիս – տոսի խաչելութիւնովը նուիրագործուե – ցաւ : Կարմիր հաւկիթն ալ այդ մեծ յաղթանակին խորհրդանշանն է :

Տիեզերքի մէջ երեք մեծ հրաշքներ տե – ղի ունեցած են: Առաջինը համայն տիե – զերքի ոչինչէն ստեղծուելն էր: Երկրոր – դը այդ ստեղծագործող անհատանելի ու անիմանալի ուժին մարդանալը ... Իսկ երրորդը Քրիստոսի Յարութեան դաչ – ին վրայ իջնելով իր ձեռքով իր եկե – ղեցիին հիմերը դնելն է :

Այս տեսակէտով Զատիկը մեզի՝ Հա – յերուս համար կրկնակ ուրախութեան օր մըն է :

Քրիստոս իր յարութիւնովը յաւիտե – նական կեանքի դռները բացաւ: Մարդ – կութիւնը յուսահատեցնող մղձաւանջը չքացաւ այլեւ: Անյուսութեան ճիրաննե – րուն մէջ տուայտող հոգիները ազատա – գրուեցան: Ահա կարմիր հաւկիթը հո – դիներու ազատագրման ու վերածնունդի նշանն է միանգամայն :

Ամէն դարնան, երբ բնութեան փրթ – թումը կը տեսնենք, կը հրճուինք եւ ան – բացատրելի ուրախութեամբ մը մեր է – ութիւնը կը լեցուի ... եւ ամէն Զատիկի երբ կարմիր հաւկիթը կ'ողջունենք, պէտք է յիշենք, որ մեր վերածնունդի յիշատակը կը տօնենք :

Ցարութիւնը կեանքի գոյատեւման պայմանն է... Պէտք է վերածնինք, որ – պէսզի ապրինք: Եթէ վերածնունդ չու – նենանք, նախնական ու կենդանական կեանքը միայն ապրած կ'ըլլանք... իսկ երբ կը վերածնինք, իսկական մարդը կ'ըլլանք եւ իմացական բարձրութեան կը հասնինք :

Ուստի կարմիր հաւկիթը մեծ ի – մաստ մը ունի իր մէջ: Եւ մենք իրարու կարմիր հաւկիթներ փոխանակելով մեր մեծադոյն յաղթանակը կը շնորհաւո – րենք :

« Քրիստոս յարեաւ ի մեռելոց ... — Զեզ եւ մեզ մեծ աւետիս ...»:

Հակառակ քան դարերու հնութեան, այս աւետիսը միշտ նոր է, միշտ թարմ է եւ սրտաճոխ: — Մանուկի մը համար պարզ խաղալիկ մը աւելի արժէք ունի, քան թէ թանկարժէք բան մը: — Նոյն – պէս ալ Քրիստոսի Ցարութեան աւետիսը եւ անոր խորհրդանիշը՝ կարմիր հաւկի – թը վերածնած հոդիներու համար մեծ նշանակութիւն մը ունի :

Մեր պապերը այս հաւատքով ապրեր են, եւ մեզի ալ ասիկա միայն ժառանգ թողեր են : Ես ալ այսօր ձեզի նահապե – տական բարբառով յաւիտենական աւե – տիսը կուտամ :

— « Քրիստոս յարեաւ ի մեռելոց ... — Զեզ եւ մեզ մեծ աւետիս ...»:

ՇԱՒԱՐՇ ՔՀՆՑ. ՊԱԼԸՄԵԱՆ

ԻՆՉՈՒ ԿԸ ԼՔՆԷՆ

—o—

Ֆրանսայի մէջ, ամէն տարի, եօթը հազար ամուսնացած մարդիկ կ'անհետա – նան, առանց որեւէ հետք ձգելու եւ ա – ռանց երբեք եւս դառնալու : Անգլիոյ մէջ, անհետացած ամուսիններու թիւը 91 հազարի կը հասնի իսկ Ամերիկայի մէջ՝ չատ աւելի :

Առնցմէ չատեր կ'անհետանան անոր համար, որ չեն կրնար ընտանեկան ի – րենց պարտաւորութիւնները կատարել եւ կամ անոր համար, որ իրրեւ կեանքի ընկեր ընտրած իրենց կնոջ հետ այլեւս չեն կրնար ապրիլ : Ամուսնութիւնը մեծ հիասթափութիւն մըն է անոնց համար : Կնոջ հետ տարաձայնութիւնները, կռիւ – ները, մեծ ծախքերը, հոգեկան ու ջղային յոդնածութիւն — այս բոլորը ամուսինը կը մղեն տարբեր լուծում մը դտնելու եւ ընտանեկան յարկը լքելու :

Բոլոր մեծ մայրաքաղքներու մէջէն փախուստ տուող ամուսիններու մրցանի – չը կը պատկանի անգլիական մայրաքա – ղաքին՝ Լոնտոնի: Անհետացող անգլիացի ամուսիններէն չատեր բնաւ դրամ չեն ձգեր իրենց կնոջ եւ զանազան ուղղու – թեանց կը հետեւին՝ որպէսզի ոստիկա – նութիւնը չդտնէ ղիրենք : Ոմանք արտա – սահման կը մեկնին, ուրիշներ ալ՝ Սկով – տիոյ հեռաւոր դիւղերը կ'երթան :

Այս փախուստներուն հետեւանքով ստեղծուող ընտանեկան ողբերդութիւն – ները կանխելու համար Անգլիոյ մէջ կազ – մուած է Օդնութեան Ազդային Խորհուրդ մը, որ ամէն տարի 17 միլիոն ոսկի կը բաժնէ լքուած կիներուն եւ անոնց զա – ւակներուն :

Իրենց տուները լքող ամուսինները դտնելու ճիդերը կը չարունակուին ոս – տիկանութեան օդնութեամբ, բայց, չատ հազուադէպօրէն յաջողութիւն կ'ար – ձանագրուին: Սովորաբար կը դտնուին այն ամուսինները որ գործ գտած կ'ըլլան ա – ռեւտրական նաւերու մէջ: Անոնց դէմ ձերբակալման հրաման հանուած է : Ա – նոնք կը փոխադրուին Լոնտոն եւ կ'առաջ – նորդուին դատարան, իրենց ընթացքի մասին բացատրութիւն տալու համար : Բայց, ինչպէս ըսինք, քիչ է անոնց թիւը : Շատերը կը կորսուին եւ անկարելի կ'ըլ – լայ դտնել անոնց հետքը :

Զարիքը սահմանափակելու համար կա – րելի չէ միջոցներ ձեռք առնել : Սովո – րաբար, ոստիկանութիւնը չի ճանչնար իրենց ընտանիքը լքել մտածող մարդիկը, որովհետեւ, անոնք երբեք զրաղեցուցած չեն զայն: Ոչ ոք կրնայ պատկան սպա – սարկութեան մը ստոյգ տեղեկութիւններ տալ ընտանիքին մէջ տիրող պայմաննե – րու մասին, որպէսզի այդ սպասարկու – թիւնը կանխէ հաւանական լքում մը: Այս պայմաններուն տակ, կացութիւնը աւելի դէշ պիտի ըլլայ: Եւ տրուած ըլլալով որ անտեսական պայմանները կը վատթա – րանան, չարիքը աւելի պիտի տարածուի եւ այսպէս պիտի ստեղծուի ընկերային սուր հարցը լքուած կիներու, որ յան – կարծ, մէջտեղ կը մնան, առանց դիտ – նալու թէ իրենց ամուսինը ինչ եղաւ :

Ամերիկայի մէջ գոյութիւն ունի նաեւ Անհետացած Մարդոց Գրասենեակը, ո – րուն անօրէնը վերջերս յայտարարեց՝ թէ հետզհետէ կը չատնայ թիւը անհետացող ամուսիններու, որոնք կը նախընտրեն Մեքսիկա կամ Քանատա ապաստանիլ : Ըսաւ թէ՝ «Կազմեցինք հետապնդող ըս – պասարկութիւն մը, սակայն, դժբախտա – բար, չկրցանք որեւէ արդիւնք ձեռք բե – րել: Ամէն տարի, տասը հազարէ աւելի ամուսիններ կ'անհետանան եւ ասոնցմէ չատ քիչեր ետ կը դառնան : Այս թիւը թերեւս չատ աւելի մեծ է, նկատի ունե – նալով որ, չատ մը կիներ կը խուսափին ոստիկանութեան լուր տալու, այն յոյ – սով՝ թէ պիտի վերադառնայ իրենց ա – մուսինը »:

Հարցը հետզհետէ աւելի մեծ համեմա – տութիւններ կը ստանայ եւ հաւանա – բար, հարկ ըլլայ որ Ինթերփոլը (Մի – ջազգային Ոստիկանութիւնը) զբաղի ա – նով: Արդիւնք մը ձեռք ձգելու համար, անհրաժեշտ է որ Ինթերփոլը գործակ – ցութիւն մը հաստատէ զանազան սպա – սարկութեանց հետ, որպէսզի փախստա – կան ամուսինները ձերբակալուին իրենց որոշած տեղը հասնելէ առաջ: Սակայն, արդիւնաւէտ գործունէութեան մը սկսե – լու համար չատ ժամանակ պէտք է տա – կաւին :

Գաղեց՝ Վ.Ն.

ՁԱՅՆԵՐ ԳԱԻԱՌԷՆ

ՁԱՏԻԿՆ ՈՒ ՄԵՌԵԼՈՑԸ ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

—o—

Պօմոնի Թաղականութեան հրաւէրով եւ Ազգ. վարչութեան նախաձեռնութեամբ, Հարաւային Ֆրանսայի Թեմի առաջնորդ Արտաւազդ Եպս. Թրթռեան, Զատկուան տօնին առթիւ պատարագեց եւ Օրուան հրաչափառ խորհուրդին մասին քարոզեց Պօմոնի եկեղեցիին մէջ, որ այս առթիւ լեցուած էր ծայրէ ի ծայր Մարսէյլէն եւ այլ շրջաններէ եկած հաւատացեալներով: Ներկայ էին նաեւ Ազգ. վարչութեան անդամները, ինչպէս նաեւ պատկառելի թիւով երկսեռ երիտասարդներ :

Երգեցիկ խումբը կը դեկավարէր Տէր Հմայեակ քհնյ. Համբարձումեան :

Երկուշաբթի Մեռելոցին, Ազգային վարչութեան կարգադրութեամբ, Արտա – ւազդ Եպս. այցելեց Սէն – Փիէռի դերեզ – մանատունը, ուր կը հադչին վախճանեալ առաջնորդ՝ Գրիգորիս Աբգ. Պալաքեան եւ թեմիս զանազան վայրերուն մէջ պաշ – տօնավարած քահանայ հայրեր :

Հ. Մեսրոպ Վրդ. Աչճեանի ընկերակ – ցութեամբ, Մարսէյլի հոգեւոր առաջ – նորդը հոգեհանդստեան արարողութիւն կատարեց եւ երախտագիտութեան քանի մը խօսքերով ոդեկոչեց Պալաքեան սըր – բազանի յիշատակը եւ անոր եկեղեցաչէն գործունէութիւնը :

Զատկուան արարողութեան եւ Մեռելո – ցի առթիւ կատարուած չերիմներու այցին հրաւիրուած էին Մարսէյլի Ֆրանսական մամուլի թղթակիցները, որոնք նկարնե – րով եւ թղթակցութիւններով անդրադար – ձան կրօնական այս գոյզ հանդիսութիւն – ներուն :

Վ. Տ. Վ.

ԶԱՏԿԱՆ ՀԱՒԱՏՔԻ ՏՕՆ Է

—o—

Պարզուեց, որ այն լուռւմ է Թոնրա – տան հինգ ամբարներէն մէկից, որ շար – ուած էին կողք – կողքի, առաստաղի դերաններէն վրայից, Թոնրի չուրթերից եւ այն բուխարիկի միջից, որ չինուած էր օդայում :

«Ինչ երջանիկ դերդաստան է », — ան – ցաւ Յովհաննէսի մտքով: Այդպիսի երա – ժըշտութիւն կար նաեւ Օնէի եւ առաջ – ադարձ Ցակոբի յարկերի տակ : Նա է – բաղի պէս յիշեց, թէ ինչպէս մանկու – թեան օրերին այդպիսի համերգ լինը լը – սել էր Մոսկանում՝ իր հայրենական ա – ռաստաղի դերաններէն վրայ, երբ տակա – ւին կանգուն էր իրենց դերդաստանը : Երեւակայութեամբ պատկերացաւ նրան, որ երբ ինքը ամուսնանայ, իր տան մէջ նոյնպէս կը սկսեն երգել այդ բախտա – ւորութեան ծղրիդները, որոնք ժողովրդի խոր հաւատքով յայտնւում են միայն այնտեղ, ուր կայ օրօրոց եւ բու – խարիկի կրակ ...

Պնախցի Մանուկի և իր ռանչպար որ – դիների կազդուրիչ, նախանձելի չնչա – ռութեան հեւքը միախառնուելով ճիճե – բանների երգին, մի տեսակ երանելի սըր – բարան էր դարձնում այդ օջախը :

« Երկու ցորեն մէկ ընկոյզ», — այդ վերջին ազօտ կանչն էր, որ, Քոլոսիկից դալով, փչրուեց նրա ականջի մէջ՝ բար – ձի վրայ :

Լուսինն արդէն հասել էր Ծծմակայ Քթին: Մօտիկ սարի կողմից երբեմն – երբեմն լսւում էր Շմլակայ չների կա – տաղի հաչոցը :

Դեռ եւս մութն էր, երբ Պնախցի Մա – նուկն արթնացաւ: Հիւրը խոր քնած էր : Իւրաքանչիւրը, ով ինչով կարող էր, օդնել էր Աստուրին: Մանուկը որոշեց իր բարեկամին օդնել հացահատիկով : Ջէ՞ որ հարսնանիքի համար մեծաքանակ ալիւր եւ կորկոտ էր հարկաւոր :

Կինը նոյնպէս արթնացաւ: Նրանք բաց արին առաջին մեծ ամբարը եւ երեսուն կոտ ցորեն քաչելով, մի ջորու բեռնած, ուղարկեցին Արինոք :

Աքլորները կանչեցին: Եօթ եղբայրնե – րըն արթնանալով, կխտամութի մէջ լը – ւացուեցին, հաց կերան եւ, դործիքները վերցնելով· դիմեցին աչխատանքի :

Երբ Յովհաննը արթնացաւ, արդէն ա – րեւածագ էր: Քոլոսիկից վերադարձել էր հացահատիկով բեռնուած աւանակը : Թէպէտ մի քանի չարաճճի մանուկներ թեռը ծակելով թոցրել էին մէկ – երկու դլխարկ ընկոյզ, բայց ընդհանուր առ – մամբ փոխանակութիւնը չատ յաջող էր անցել : Մէկ չափ ընկոյզը փոխանակուել էր երկու չափ ցորենի հետ :

— Դէ ես դնացի, Մանուկ ախպեր, — ասաց հովիւը, երբ նախաճաչը կերել – պրծել էին: — Իմ հարսանիքին անպայ – ման կը դաս :

Մանուկը նրան ուղեկցեց մինչեւ Դաւ – թի քարը:

— Ներող եղիր, Աստուր ախպեր, ջորին մի քիչ թեթեւ դնաց, — ծոծրակը քորելով ասաց Մանուկը :

— Ի՞նչ ջորի, — զարմացաւ հովիւը :

— Մի քանի կոտ ցորեն ուղարկեցի քեղ :

— Դու ինձ պարտական թողեցիր, Մա – նուկ ախպեր, — յուղուած ասաց Յովհ – աննը, արմունկը Դաւթի քարին յենելով :

— Էդ ե՞րբ ուղարկեցիր, որ չիմացայ :

— Կէս դիչերով: Ջորին հիմա հասած կը լինի Արինոք, — պատասխանեց Մա – նուկը :

— Աստուած չէն պահի քո տունն ու տեղը, քո ռանչպար որդիներանց: Հոգե – պէս զոհ եմ վարմունքիդ համար, Մա – նուկ ախպեր : Բարի համբաւդ միչտ ան – պակաս լինի մեր ականջներից :

— Ինչ մասին հոգալով, ես ազգիս, ժողովրդիս համար եմ հոդում, Աստ – ուած: Բոլորս պէտք է օդնենք իրար : Վայ էն մարդուն, որ մենակ իր համար կ'ապրի: Գետնիմաւտ դառնայ էդպիսի մարդը: Ա՛յ, նայիր էս աժդահա քարին : Եթէ Դաւիթը իր ձեռքը դէմ չտար սը – րան, էս ապառաժը կը դլորուէր ու տա – կով կ'անէր թէ կթուորներին եւ թէ դիւ – ցաղող ոչխարը :

— Ճիշդ է,— նկատեց հովիւը :

— Աչխարհը ելեւէջ է, Յովհաննէս, — չարունակեց Պնախցի Մանուկը: — Բախ – տը չի թողնի, որ մարդու ճրագը վառ – ուի մինչեւ լոյս: Բոլորս էլ անցողական ենք: Ինչո՞ւ թողնենք, որ քու երդիկը անծուխ մնայ : Ընդհանուր դիւղի ծուխը քամին թող քչի նաեւ անծուխ տանիքնե – րի վրայով: Օդնենք իրար, Աստուր, սիրենք իրար, պաչտպանենք իրար: Բո – լորս էլ մէկ սարի ծաղիկ ենք: Մէկս միւսին չմոռանանք մինչեւ մահ–դերեզ – ման :

Քիչ անց, Յովհաննը, ցորենով բար – ձած աւանակն առաջն առած, միայնակ դնում էր դէպի Արինոք : Այն մարդը, որ Հացիկ դիւղում տեսել էր հայ հարուստ տանուտէրին, որն այնքան անդթօրէն էր վերաբերուել իր տարաբախտ փորմչաիկի հանդէպ, այժմ մխիթարւում էր՝ տես – նելով հայ աչխատասէր եւ աղնիւ դիւ – ղացու տիպարը :

ՅԱԶԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

ԵՒ ՅԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Նուիրուած Մեծի Տանն Կիլիկիոյ Սա – հակ Կաթ. Խապայեանի մահուան 25ամ – եակին : Ինչպէս նաեւ բոլոր իր ծննդա – վայրի, Խարբերդի Եղէգի զիւղի նահա – տակուածներու եւ ննջեցեալներու յիչա – տակին : Այս Կիրակի առաւօտ Պօմոնի Հայոց եկեղեցիին մէջ : Կը հրաւիրուին բոլոր հայրենակիցները :

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տիրատուր Տիրատուրեան , Գուլյում – ճեան եւ Տիրատուրեան եւ բոլոր ընտա – նեկան պարագաները կը ծանուցանեն թէ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատար – ուի այս Կիրակի , Պօմոնի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիին մէջ ԱՅՐԻ ՏԻԿԻՆ ՏԻՐՈՒՀԻ ՏԻՐԱՏՈՒՐԵԱՆԻ (ծնեալ Գու – յումճեան) մահուան քառասունքին առ – թիւ : Կը հրաւիրուին ողբացեալին յիչա – տակը յարգողները :

×

Տէր եւ Տիկին Նազարէթ Օրմանճեան , Պ. կարապետ Գուստիկեան, Օր. Մագ – դաղինէ Գուստիկեան եւ ընտանեկան պարագաները կը ծանուցանեն թէ հոգե – հանգստեան պաշտօն պիտի կատարուի այս Կիրակի առաւօտ, Փարիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցւոյ մէջ, իրենց մօր՝

ՍԱՓԵՆԻԿ ԳՈՒՍՏԻԿԵԱՆԻ

մահուան տարելիցին առթիւ : Կը հրա – ւիրուին ողբացեալին յիչատակը յար – գողները :

×

Այրի Տիկին Մարիամ Ղուկասեան եւ զաւակները կը ծանուցանեն թէ հոգե – հանգստեան պաշտօն պիտի կատարուի , այս Կիրակի առաւօտ Փարիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցին, իրենց ամուսնոյն եւ հօր՝

ՀԱՃՕ – ՄԱՆՈՒԿ ՂՈՒԿԱՍԵԱՆԻ

մահուան երկրորդ տարելիցին առթիւ : Կը հրաւիրուին ողբացեալին յիչատակը յարգողները :

ՆՈՐ ԿԻՐԱԿԻ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

Նոր Կիրակի (5 *Ապրիլ*) Ազգ· Մեծ Պատուոյ, յիչատակ բիւրաւոր նահատա – կաց մերոց, յընթացս համաչխարհային առաջին եւ երկրորդ պատերազմաց :

Առաւօտ ժամերգութիւն , պատարագ եւ հոգեհանգիստ ժամը 8 – 11·30 :

Կը պատարագէ եւ կը քարոզէ Կաթող· Պատուիրակ Սերովբէ Արք· Մանուկեան :

×

ՄԱՐՍԷՅԼ, Ս· ԹԱԴԷՈՍ ԵԿԵՂԵՑԻ

Ցիչատակ բիւրաւոր նահատակաց , սկիզբ· ժամերգութեան ժամը ութին , պատարագ ժամը 10ին, քարոզ 11ին, հո – գեհանգիստ 12ին :

×

ՊՕՄՈՆԻ Ս· Գ· ԼՈՒՍ· ԵԿԵՂԵՑԻ

Ցիչատակ Մէկ Միլիոն նահատակաց : Առաւօտ սկիզբ ժամերգութեան 8·30 , հանդիսաւոր Ս· պատարագ 10, հոգե – հանգիստ 11·45 :

IMPRIMERIE SPECIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ՊԱՐԱՇԱՆԴԷՍ ՎԱԼԱՆՍԻ ՄԷՋ

Ի ՆՊԱՍՏ Հ· Բ· Ը· Մ·Ի ՍՐԱՀԻ ՇԻՆՈՒԹԵԱՆ

Կազմակերպութեամբ տեղւոյն մաս – նաճիւղին եւ սիրայօժար մասնակցու – թեամբ ՍՕՍԻ պարախումբին, ղեկավա – րութեամբ Տիկին Քիւրքճէրեանի :

Այս Շաբաթ իրիկուն պետական Թատ – րոնը :

Կ'ՈՒԶՈՒԻՆ

ՍՏԻՊՈՂԱԿԱՆ

Երեք զործաւորուհիներ շըմիզիէ ֆլա – սիֆի համար , տունը աչխատող : Դիմել՝
MAISON MICHEL
17, Rue Saint-Joseph
PARIS (2e)
Ամէն օր ժամը 10էն 12 եւ 13էն 19, բացի Շաբաթ եւ Կիրակի :

ՅՈՒՇԱՏԵՏՐ

ԿԱՊ· ԽԱՉԻ Փարիզի մասնաճիւղի ընդհ· ժողովը այս Շաբաթ , ժամը 15 – ին, Մշակոյթի Տան մէջ: 1· Զեկուցում պատգամաւորներու : 2· Ընտրութիւն նոր վարչութեան :

HAUTES... GAP ...ALPES
★
HOTEL RESTAURANT
DE LA GARE

Տէր եւ Տիկին
ՓԻԷՌ ՋԻԼԻՆԿԻՐԵԱՆ

ՀԱՆԳՍՏԱՒԷՏ ՍԵՆԵԱԿՆԵՐ
ԽՆԱՄՈՒԱԾ ՃԱՇ
ԴԱՐԱՍՏԱՆ ԵՒ ԿԱՌԱՏՈՒՆ
SKI — NATATION — PATINAGE
Տարին 300 օր Արեւ
Ալպեան 800 մ· բարձունք

« HOTEL RESTAURANT
DE LA GARE »
TÉLÉPHONE : 086
— 1, Avenue des Alpes —

★

ՆՊԱՍՏԱՒՈՐ ԳԻՆԵՐ
T. S. C.
Ձմեռը՝ Օրը 18 Ֆ·
Ամառը՝ Օրը 22 Ֆ·
ՈՎ ՈՐ ԳԱՅ
ՏՆԵՑԻ ԿԸ ԴԱՌՆԱՅ

ՈՒՐԲԱԹ
10
ԱՊՐԻԼ
ժամը 20·30

ՄՈՒՐԱՏ – ՌԱՓԱՅԷԼԵԱՆ
ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐՏԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

MUTUALITE
24, Rue St. Victor
Métro :
Maubert-Mutualité

GRAND GALA FOLKLORIQUE ARMENIEN

ՄԵԾ ՀԱՆԴԷՍ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԳ - ՊԱՐԻ

*

— ԱՐՄԵՆԻԱ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲ —
Ղեկ· Պ. ՏԻՏԻՃԵԱՆ

Երգ·— Օր· ՍՈՆԻԱ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ , ՇԱՒԻՂ ՊԷՆԿԵԱՆ եւ Պ· Մ· ՓՕՂՈՍԵԱՆ

*

— ՍՕՍԻ ՊԱՐԱԽՈՒՄԲ —
Ղեկ· ՏԻԿԻՆ Յ. ՓԻՒԹՆԷՐԵԱՆ

*

— ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ —
ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Ղեկ· Գ. ԵԱՆՊԷԿԵԱՆ

PALAIS DE LA MUTUALITE

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃԵԱՆ՝ «ՎԱՐԴԱՆԱՆՔ», ՊԱՏՄԱԿԱՆ ՎԷՊ, Ֆրանսերէն

Les *Vartananc,* les compagnons du Connétable Vartan Mamigonian, sont les héros et les 1036 martyrs qui, en 451, à la bataille d'Avaraïr, se sont sacrifiés à leur patrie. Aux 250.000 hommes du Roi des Rois, aux fameux Immortels, aux éléphants, Vartan ne peut opposer que 15.000 chevaliers et 45.000 manants accourus à son appel. Combat désespéré dont l'Arménie sortira pourtant victorieuse, arrêtant pour plus d'un millénaire l'invasion de l'Occident.

Vartananc est une puissante évocation historique, épique, colorée, animée, grouillant de personnages inoubliables, basée sur une étude et sur une connaissance précise des lieux et des événements. L'on comprend que Louis Aragon ait exprimé le désir de voir traduit le grand livre du dramaturge, poète et historien de l'Arménie Soviétique, T. Démirdjian.

traduit de l'arménien par Dikran Kirazian, présenté et adapté par Victor Gardon. 336 p. 15 F.

STOCK, 6, rue Casimir-Delavigne, Paris 6e



ՃԱՇԱՐԱՆ
ԵԱՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ԳՐԻԳՈՐ ԹԵԻԱՆԵԱՆ
Եւրոպական , հայկական եւ կովկասեան ընտիր ճաշեր :
Առաջնակարգ կովկասեան խորովածներ :

ՀԱՃԵԼԻ ՄԹՆՈԼՈՐՏ

AU CŒUR MÊME DES CHAMPS-ÉLYSÉES
4, RUE ROBERT-ESTIENNE
(coin Rue Marbeuf) PARIS-8e
Téléph. : BAL. 31-21 et 30-84
Métro : F. D. Roosevelt

TRICOTS TERZIAN
la plus moderne
des
fabriques de tricots
de la
région parisienne
★
3, Rue Poissonnière PARIS-2 Tél. : CEN. 93-75
Haratch

ԱԱՐԱՏ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝	Տար. 60 Ֆ.	Վեցամսեայ՝	35 Ֆ.
Արտասահման՝	Տար. 75 Ֆ.	Հատը	0.30 Ֆ.

ԿԻՐԱԿԻ
5
ԱՊՐԻԼ
DIMANCHE
5 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9977 | Fondateur : SCHAVARCH MISSAKIAN | 40e ANNÉE — Nº 9977

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ՓԵՔԻՆ-ՄՈՍԿՈՒԱ ԲԱՆԱԿՌԻԻԸ

Բ.

Չինաստանի համայնավար կուսակցութեան բանբերը իր ծանօթ խմբագրականին մէջ կը մեղադրէ նաեւ Ֆրանսայի համայնավար կուսակցութիւնը, որ խը – րուշչեւի սայլին լծուած է :

Ընարութեանց ճամբով անկարելի է տիրանալ իշխանութեան եւ իրագործել համաչխարհային յեղափոխութիւնը, կ'ըսէ : Օրինակ, Ֆրանսայի մէջ երկու ան – գամ փոխուեցաւ ընտրական օրէնքը : 1946ին Ֆրանսայի համայնավարները 182 աթոռ չահած էին Ազգ. ժողովին մէջ : Ընտրական օրէնքի առաջին փոփոխութե – նէն ետք 103 աթոռ միայն ունեցան : Կո – րուստ՝ 79 աթոռ : 1956ի ընտրութեանց ունեցան 150 երեսփոխան : Սակայն 1958ին ընտրական օրէնքի վերաքննութե – նէն վերջ ասոր երեսփոխան մէկայն ու – նեցան, կորսնցնելով 140 աթոռ :

Մօրիս Թորէզ եւ ընկերները ենթար – կուելով Խրուշչեւի ազդեցութեան , կը ջատագովեն խորհրդարանական դիծով իշխանութեան տիրանալու դրութիւնը : Դաւաճանած են յեղափոխութեան սկզբ – բունքներուն եւ ընդդիմադիրի դերչը ձգելով ենթարկուած են ամերիկեան աշխարհակալութիւնը :

Ցեա – պատերազմեան ժողովրդական յեղափոխութիւններէն քաղուելիք դա – սերը կարելի է ամփոփել հետեւեալ հինգ կէտերուն մէջ .

Ա) Զէնքի ուժով յեղափոխութիւնը կը կոպմէ պրոլետարական յեղափոխութեան սիեգերական օրէնքը :

Բ) Գիւղացիները ամէնէն վստահելի դինակիցներէն են պրոլետարներուն :

Գ) Ամերիկեան աշխարհակալութիւնը դլխաւոր թշնամին է ժողովրդական յե – ղափոխութեան՝ բոլոր երկիրներու մէջ :

Դ) Ճնշուած ազգերու յեղափոխութիւ – նը անհրաժեշտ դինակիցն է պրոլետարա – կան յեղափոխութեան :

ե) Յեղափոխութիւն ընելու համար անհրաժեշտ է ունենալ պրոլետարական յեղափոխական կուսակցութիւն մը, հիմ – նուած մարքս – լենինեան յեղափոխական վարդապետութեան վրայ, որ կը մերժէ վերջնութիւնն ու պատեհապաշտու – թիւնը :

Խրուշչեւ չեղած է այս սկզբունքներէն : Այդ պատճառաւ Չինացիները դինքը կը դասեն Տրոցկիի, Կաուցկիի, սոցիալ – դեմոկրատներու եւ մենչեւիկներու , այսինքն « հակայեղափոխական քաղքե – նութեան» շարքին :

Խրուշչեւ եւ «անոր սրինդով պարող – ները» դաւաճանած են վերջին տարինե – րու յեղափոխական շարժումներուն՝ ի – քաքի, Ալժերիոյ, Քուպայի, Սպանիոյ եւ Նիկասուայի մէջ :

Երկար լռութենէ մը վերջ, բաժակը յորդած նկատելով, այժմ հակայարձա – կողականի անցած է Մոսկուա :

Շաբաթ առաւօտ Ֆ. Միութեան կոմ – պարտիայի պաշտօնաթերթը Պրաւտա հրատարակած է կեդրոնական կոմիտէի քարտուղար Սուսլովի Փետրուար 14ի դաղտնի տեղեկագիրը, փոխած եօթը էջերու վրայ :

Աւելի քան մէկուկէս ամիս ծածուկ պահելէ ետք, հիմա լոյս աշխարհ կը հա – նեն այս տեղեկագիրը , միանդամ ընդ միշտ պատասխանած ըլլալու համար փե – քինի« կարմիր Դրօշակ»ի ծանօթ խմբա – դրականին, հրատարակուած Մարտ 31ին : Ըստ «Պրաւտա»յի , Չինացիները կը ձգտին կազմալուծել միջազգային հա – մայնավարութեան շարքերը : Մաօ Ձէ Թունկը կ'ուղղեն հակադրել Խրուշչեւի , ապացնելով այս վերջինը : Սուսլով իր դաղտնի տեղեկագրին մէջ

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՄԲԱՍՏԱՆԱԳԻՐ ՓԵՔԻՆԻ ԴԷՄ

ՄՈՍԿՈՒԱ ԿԸ ԽՕՍԻ

«Պրաւդա» առջի օր հրատարակած է չահեկան թղթածրար մը, երեք մասերէ կազմուած : Գլխաւոր եւ կարեւոր դլու – խըն է Սուսլովի նոր ամբաստանագիրը Փեքինի «փոքր – քաղքենի արկածա – խնդրութեան » եւ «մեծ ազդի ազդամո – լութեան» դէմ : Շահեկան է նաեւ կեդ . րոնական կոմիտէին բանաձեւը որ կը հաստատէ անդամ մը եւս թէ խորհրդա – յին համայնավար կուսակցութիւնը զօ – րավիդ կը կենայ Խրուշչեւի եւ վերջա – պէս երկար խմբագրական մը որ կը բա – ցատրէ լռութեան խղումին պատճառները, լռութիւն մը զոր խորհրդային համայ – նավար կուսակցութիւնը պարտադրած էր ինքն իրեն անցեալ աշունէն ի վեր : «Կո – պիա նախատանքը ուղղուած խորհրդային համայնավար կուսակցութեան եւ համայն խորհրդային ժողովուրդին դէմ զոր կը պարունակէին Փեքինի երկու թերթերու յօդուածները, չէին կրնար առանց պա – տասխանի մնալ » կը չեշտէ Պրաւդա :

Սուսլովի համար դլխաւոր առաջարկն է համայնավար կուսակցութեանց ժողով մը դատապարտելու համար Չինացիք :

Սուսլով երկար կը վերլուծէ չին «չե – ղումը» 1960ի ժողովէն սկսեալ :

Նման փաստաթուղթ մը հետաքրքրա – կան եւ յատկանշական է բազմաթիւ կէ – տերով : Մինչ Մոսկուայի մէջ ռումբի մը պէս կը պայթէր Սուսլովի տեղեկագիրը, նոյն առեն Փեյտայի մէջ, Խրուշչեւ ճառ մը խօսելով Օփերային մէջ, չորս վայր – կեան յատկացուցած է Չինացիներուն : Խրուշչեւ չեշտած է ժողովի մը դումար – ման անհրաժեշտութիւնը «մանաւանդ այսօր երբ չին դեկավարներու հերձուա – ծի փորձերը կան որոնք քայքայիչ քա – ղաքականութիւն մը կը վարեն համայ – նավար կուսակցութեանց ընդհ . քաղա – քականութեան բոլոր ճակատներուն վը – րայ » :

Նոյն օրը Չինացիք չնորհաւորական հե – ռագիր մը ղրկած էին հունգար դեկա – վարներուն, «ազատագրման» 19րդ տա – րեդարձին առթիւ :

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ՊՐԱԶԻԼԻ մէջ, օրուան յաղթականնե – րը սկսած են պատրաստել ընտրական պայքարը : Ցարդ հարցերը չեն լուծուած : Ներկայիս երկրին նախագահն է՝ Մացիլ – լի որուն չրջանը միայն երեսուն օր կը – նայ տեւել : Այդ ժամանակաչրջանին ընտ – թացքին, Խորհրդարանը պէտք է պետու –

կը մեղադրէ չինացի վարիչները, որոնք կը չեղին մարքս – լենինեան դիծէն եւ վտանգաւոր ճամբու մէջ կը մտնեն : կը ձգտին իրենց ձեռքն անցընել համաչխար – հային ընկերվարութեան դեկավարու – թիւնը : Փոխանակ պայքարելու աշխար – հակալութեան դէմ՝ իրենց հարուած – ները կ'ուղղեն Ֆ. Միութեան եւ միւս երկիրներու մարքս – լենինեան կուսակ – ցութեան դէմ : Ոտնակոխ կ'ընեն պրո – լետարական միջազգայնութեան սկզբ – բունքները, կը խեղաթիւրեն մարքս – լենինեան վարդապետութիւնը, իրրեւ դէնք կը դործածեն մաո – քաղքենիական աւանդութիւնները եւ ամբոխավարու – թեան ու ամէնէն գազրելի դրպարտու – թեան կը դիմեն :

Դեռ ուրիչ բաներ ալ կ'ըսէ Սուսլով իր դաղտնի տեղեկագրին մէջ :

ՀՐԱՆՏ–ՍԱՄՈՒԷԼ

ԲԻԶ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԹՈՒՐՔԵԻԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԴԱՇՆԱԳՐԵՐ

Հայկական Դատին ամենամահացու հարուածը տուաւ բոլչեւիզմը : Անոր յե – դափոխութեան նախօրեակին, ռուս բա – նակին հրաման տրուեցաւ լքել Թրքա – հայաստանի ռազմաճակատը եւ տուն վե – րադառնալ : Անոր «հայ եւ հոդի» խոս – տումները չռայլուեցան : Զինուորները ա – մէն բան քանդելով ու քայքայելով տուն վերադարձան :

ՊՐԵՍԹ – ԼԻԹՈՎՍԿ

Դեռ Հայաստանի Հանրապետութիւնը չծնած, երբ Հայութիւնը մահու եւ կե – նաց պայքար կը մղէր դէպի Անդրկովկաս յառաջացող Թուրք բանակին դէմ, բոլ – շեւիկները 1918, Մարտ 4ին, ստորա – դրեցին Պրեսթ – Լիթովսկի խայտառակ դաշնագրութիւնը : Հայկական վիլա – յէթներէն զատ, Կարս, Արտահան եւ Պա – թում չնորհեցին Թուրքիոյ : Այդ ընթաց – քով Հայ Դատին դաւեցին եւ դաւաճա – նեցին :

ՊԱՔՈՒՄԻ ԴԱՇՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Ցառաջացող Թուրք բանակին դէմ խի – դախօրէն հայ ժողովուրդը մաքառեցաւ : Սարտարապատի, Ղարաքիլիսէի եւ Բաշ – Ապարանի ճակատամարտները տեղի ու – նեցան : Թուրքը պարտուեցաւ : Դարաւոր արիւնարբու թշնամին ամէնէն առաջ , 1918, Յունիս 4ին, Պաքուի դաչնա – դրութեամբ ճանչցաւ Հայաստանի Հան – րապետութիւնը :

ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Հայաստանի Հանրապետութեան ըս – տեղծումէն աւելի քան երկու տարի վերջ, 1920, Օգոստոս 10ին, դաշնակից պետու – թիւնները պարտադրեցին Թուրքիոյ ըս – տորագրել Սեւրի դաշնագրութիւնը : Հայ պատուիրակութեան նախագահ՝ Ա. Ահա –

րեան ստորագրեց այդ պատմական հա – մաձայնութիւնը : Միացեալ եւ Անկախ Հայաստանի դաղափարը Թուղթի վրայ իրականութիւն դարձաւ :

Այդ դաշնագրութեան յօդուած 88ով Թուրքիա ճանչցաւ Միացեալ, Անկախ եւ Ազատ Հայաստանը : Յօդուած 89ը կը տրամադրէր՝ իրաւասութիւն տալ նախա – գահ Ուիլսընին դծելու եւ բնորոշելու Հա – յաստանի սահմանները :

ՊԱՔՈՒԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Ստորագրուած Սեւրի դաշնագրութեան մելանը չչորցած, Պաքուի խորհրդաժո – ղովը տեղի ունեցաւ Սեպտեմբեր 1920ին : Բոլչեւիկները ու Թուրք Չարգարարները թաղեցին Թրքահայ դատը : Երկու պար – տուող պետութիւնները սերտօրէն բարե – կամացան : Եւրոպական դիւանագիտու – թեան դէմ պայքար մղելու որոշումներ տուին : Բոլչեւիկները խոստացան ամէն կարգի օժանդակութիւն ընձեռել Թուրքիոյ, իր հոդային ամբողջականու – թիւնը պահելու համար : Նաեւ ծրագրե – ցին Հայաստանի Հանրապետութեան տա – պալումը :

ՀԱՑԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԱՇՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Ռուս եւ հայ բոլչեւիկները ներքին եւ արտաքին ուժերով կը ձդտէին խորտա – կել Հայաստանի Հանրապետութեան ան – կախ դոյութիւնը, Թուրք եւ բոլչեւիկ համաձայնութիւնն ու բարեկամութիւնը ամուր հիմերու վրայ դնելու նպատա – կով : Անկախ Հայաստանի դոյութիւնը խոչընդոտ կը հանդիսանար իրենց ծրա – դիրներու իրականացման :

Դարաւոր թշնամի Թուրք բանակը սկը – սաւ յառաջանալ դարձեալ դէպի Սբա – րատեան դաշտը, 1920 Սեպտեմբեր 23ին, Բոլչեւիկները ամէն կերպ աջակցութիւն ընծայեցին քեմալական բանակին : Մա – նուկ Հանրապետութիւնը պարտուեցաւ Ալեքսանդրապոլի առջեւ : Այդ ժամանա – կաշրջանին հայ ժողովուրդի ֆիզիքական դոյութեան հարցը նկատի առնելով՝ Հա – յաստանի կառավարութիւնը յօժարեցաւ բոլչեւիկ ներկայացուցիչներու հետ հա – մաձայնիլ եւ Հայաստանը խորհրդայ – նացնել , 1920, Դեկտեմբեր 2ին : Առա – ջին նախապայմանն էր որ Հայաստան պի – տի ըլլար «Անկախ Սոցիալիստական Խոր – հրդային Հանրապետութիւն » : Ոչ մէկ մտաւորական եւ դինուորական պիտի ձերբակալուէր եւ հալածանքի ենթար – կուէր եւն. :

ԱԼԵՔՍԱՆՐԱՊՈԼԻ ԴԱՇՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Թուրք բանակը Ալեքսանդրապոլ մտած էր ջարդելով եւ կոտորելով Կարսի եւ Արտահանի ժողովուրդը :

Եթէ խաղաղութիւն չհաստատուէր , հաւանաբար պիտի դրաւէր ամբողջ Հա – յաստանը : Դաւադրութիւն սարքող Լըզ – բանէն եւ Մոլիանիէն յոյս չկար : Հա – յաստանը խորհրդայնացած իրիկունը 1920, Դեկտեմբեր 2ին, ստորագրուեցաւ Ալեքսանդրապոլի «խայտառակ» դաշնա – գրութիւնը :

Այդ դաշնագրութեան պայմաններն էին ի միջի այլոց, հետեւեալները — Թուրքը դարձեալ ճանչցաւ Հայաստանի անկա – խութիւնը, Կարսի եւ Սուրմալուի հոդա – մասերը նկատուեցան վիճելի : Անոնց բախտը, երեք տարի վերջ, հանրաքուէով ճշդելու համար : Համանման համաձայ – նութիւն մըն ալ դոյացաւ Շարուր – Նա – խիջեւանի մասին՝ իբր ինքնավար հոդա – մաս Թուրքիոյ հովանաւորութեան տակ : Հայ կառավարութեան ներկայացուցիչ – ները ստորագրեցին զայն, նկատի առնե – լով բովանդակ Հայաստանի Հայութեան Փիզիքական դոյութիւնը :

Զ. Զ.

(Մնացեալը յաջորդով)

ՋԱՏԿԱԿԱՆ ԱԽԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ

«Աւա՛ղ փառացս անցաւորի···»։
ՅՕՍՓ ՀԱՑՈՑ ԹԱԳԱԻՈՐԻ

Բ.

Նախորդ յօդուածիս մէջ յիշած էի թէ կարապետ Գաբրիկեան «տաճկունակ» բառը հոմանիշ կուտայ Ծաղկազարդին՝ առանց սակայն բացատրութիւն տալու բառին ծագման կամ արմատական իմաստին, ըստ ենթադրութեանս՝ զատղան։ Ենթադրութիւնս կը հաստատէ եղիչէ Պատրիարք Դուրեան, երբ նոյն հեղինակէն առնելով՝ կը գրէ Ծաղկազարդը։ « Տաճկունակ կամ տէճկիւնէկ։— Ընդհանրապէս ուռիի ոստերէ կը կազմեն այդ տաճկինակները (տէկէնէկ?), եւ տարւոյն նոր փեսաները զանոնք իրարու զարնելով կռիւ մը կը ձեւացնեն, մինչեւ որ կոտոր կոտոր ըլլան այդ ճիւղերը։ Կատրուանքները կը ժողովեն տղաք եւ կը տանին իրենց տանը օճախը կամ թոնիրը նետելու եւ վառելու »։

Կ'աւելցնէ նաեւ թէ Ծաղկազարդը կը կոչուի Ուռուտիկ (Եոզկատի հայախօս դիւղերուն մէջ)։ Նոյնպէս «ալակոճա», որ կը նշանակէ նաչխուն կոճ, ոստ։ Ա. լեսի հովտին եւ Կիլիկիոյ դիւղերուն մէջ, Ծաղկազարդին առաւօտուն՝ տարւոյն նոր փեսաները ժամ կ'երթային ալակոճաներով, այսինքն զարդարուն ճիւղեր ի ձեռին, եւ ճիւղերուն վրայ մոմ վառած։

Նոր – Նախիջեւանի մէջ, սովորութիւն էր իրար հիւսել այդ օրհնած ճիւղերը եւ չինել օղակ, զոր կը պահէին ամբողջ տարին։ Գիւղացիները այդ օղակներուն մէջէն կ'անցընէին վառեակները, որպէսզի « դէր լինին, թուլլու – ղոչլու լինին»։ Երբ, ամառը, սաստիկ փոթորիկ մը պայթէր, նոյն օրհնած ճիւղերը իրարու վրայ կը դնէին խաչաձեւ, կը համբուրէին ու կրակին մէջ կը նետէին կ'այրէին՝ այն հաւատքով որ փոթորիկը կը դադրէր նոյնհետայն։ Սովորութիւն մը եւս,— օրհնած ճիւղերով կը զարնէին իրարու մէջէն՝ ըսելով։ «Մէջը տեղը, կամքը տեղը »։

Բորչալուի գաւառին մէջ այսպէս կը ծանուցէր Ծաղկազարդը ։— Նախապէս փեսացուներուն տունէն հարսնցուին տունը կը ղրկուէր ոսկեզօծ ու նաչխած խոշոր մոմ մը, զոր «կլեպտար» կը կոչէին, վրան մեռաքսեայ թաշկինակ կապած։ Տանը անդամներուն համար՝ կօճիկ, թաշկինակ, հրուշակ, կարկանդակ եւ օղի ։

Ծաղկազարդին կիրակի առաւօտ՝ նը – շանուած բոլոր աղջիկները, իրենց մայրերուն առաջնորդութեամբ, եկեղեցի պիտի երթային անպայման։ Կը կանդնէին որոշ տեղ մը ժամուն մէջ, մոմակալին առջեւ։ Ժամերգութեան ընթացքին՝ կը վառէին մոմերը եւ մոմն ի ձեռին կը սպասէին մինչեւ «Փառք ի բարձունս » երգուելը ։ Ասիկա հրապարակաւ խոստովանութիւն մըն էր թէ «յանձն առած են ամուսնական կեանքի ծանր լուծը »։ Ժամերգութիւնը վերջացած՝ հարսնցուները մայրերը կը հաւաքէին մոմերուն մնացորդները պահելու համար, որպէսզի երբ մանչ թոռ ունենան՝ վառեն մկրտութեան ժամանակ ։

Զանգեզուրի մէջ, Ծաղկազարդին, սովորութիւն էր իրար հիւսել այդ օրհնած ճիւղերը եւ չինել օղակ, զոր կը պահէին ամբողջ տարին։ Գիւղացիները այդ օղակներուն մէջէն կ'անցընէին վառեակները, որպէսզի « դէր լինին, թուլլու – ղոչլու լինին»։ Երբ, ամառը, սաստիկ փոթորիկ մը պայթէր, նոյն օրհնած ճիւղերը իրարու վրայ կը դնէին խաչաձեւ, կը համբուրէին ու կրակին մէջ կը նետէին կ'այրէին՝ այն հաւատքով որ փոթորիկը կը դադրէր նոյնհետայն։ Սովորութիւն մը եւս,— օրհնած ճիւղերով կը զարնէին իրարու մէջէն՝ ըսելով։ «Մէջը տեղը, կամքը տեղը »։

Բորչալուի գաւառին մէջ այսպէս կը ծանուցէր Ծաղկազարդը ։— Նախապէս փեսացուներուն տունէն հարսնցուին տունը կը ղրկուէր ոսկեզօծ ու նաչխած խոշոր մոմ մը, զոր «կլեպտար» կը կոչէին, վրան մեռաքսեայ թաշկինակ կապած։ Տանը անդամներուն համար՝ կօճիկ, թաշկինակ, հրուշակ, կարկանդակ եւ օղի ։

Ծաղկազարդին կիրակի առաւօտ՝ նը – շանուած բոլոր աղջիկները, իրենց մայրերուն առաջնորդութեամբ, եկեղեցի պիտի երթային անպայման։ Կը կանդնէին որոշ տեղ մը ժամուն մէջ, մոմակալին առջեւ։ Ժամերգութեան ընթացքին՝ կը վառէին մոմերը եւ մոմն ի ձեռին կը սպասէին մինչեւ «Փառք ի բարձունս » երգուելը ։ Ասիկա հրապարակաւ խոստովանութիւն մըն էր թէ «յանձն առած են ամուսնական կեանքի ծանր լուծը »։ Ժամերգութիւնը վերջացած՝ հարսնցուները մայրերը կը հաւաքէին մոմերուն մնացորդները պահելու համար, որպէսզի երբ մանչ թոռ ունենան՝ վառեն մկրտութեան ժամանակ ։

Զանգեզուրի մէջ, Ծաղկազարդին, սովորութիւն էր հսկայ ուռենի մը տնկել եկեղեցւոյն առեւտը եւ մոմ վառել ճիւղերուն մէջ։ Նշանած աղջիկներուն կը սուրները խաչաձեւ մոմ մը վառելով ծառին մոմերէն՝ կուտային իրենց հարսնցուին ձեռքը, իսկ ղլխուն վրայ կը ձգէին կարմիր կամ կանաչ քօղ մը։ Ժամերգութիւնը հաղիւ աւարտած, ժամուորները կը յարձակէին ծառին վրայ, ճիւղ մը կը խլէր ամէն մէկը՝ տուն տանելու եւ պահելու համար մինչեւ Զատիկին Նաւակատիքը, երբ այդ ճիւղերը վառելով՝ կ'եփէին Նաւակատիքի կերակուրները ։

Վարանդայի մէջ, Ծաղկազարդի նախօրեակին, ընդհանրապէս երեկոյեան, աղջիկները հինայ կը դնէին իրենց ձեռքերուն, տղաքը կը չինէին կարկաչայ (այս բառին մասին՝ քիչ վարը), իսկ պառաւներն ալ մոմ կը պատրաստէին իրենց հարաներուն ու թոռներուն համար։ Ցետոյ քնանալու կ'երթային ։

Կէս – գիշերին, երիտասարդները կ'երգէին անկողինէն, կը հադուէին, բահ ու թի առնելով՝ կ'երթային դաշտ, երկու ուռենի արմատէն հանելով՝ կը տանէին եկեղեցիին բակը, առանց ճիւղ կոտրելու։ Այդ ժամանակ կը հասնէին պատանիներն ալ, կարկաչաներէն ի ձեռին, եւ այնպիսի աղմուկ եւ աղաղակ կը բարձրացնէին, որ ամբողջ գիւղը կ'արթննար եւ կը շտապէր եկեղեցի ։

Երիտասարդներէն ոմանք կը վազէին քահանային տունը եւ երդիքէն ի վար կը կանչէին, որ չտապէ, հասնի ի ժամ ի սուրբ ժամուն ։

Երբ քահանան ժամ հասնէր, կը սկը – սէին ղօղանջել եկեղեցիին զանգակները զուարթաձայն, կարծես վար թափելով երկինքէն ։ Ու բազմութիւնը իրար հը – րելով ու հրմշտակելով՝ կը մտնէր եկե – ղեցի։ Ուռենիները եւս ներս կը մըտ – ցընէին, մին կը տնկէին այրերուն կող – մը, միւսը՝ կիներուն կողմը։ Այն առեն ժամուորները կ'երթային իրենց մոմերը ամբացնել ծառին ճիւղերուն մէջ ու վա – ռել։ Ու լոյսի հեղեղով մը կը լեցուէր եկեղեցին։ Պատանիները , իրենց կար – դին, կարկաչաները հնչեցնելով, կը դառնային այդ տնկուած երկու ծառե – րուն չուրջ ։ Երբ քահանան օրհնէր ու – ռենիները , ամէն ժամուոր կը յարձակէր ծառերուն վրայ ։ Կը մարէին մոմերը, եւ ճիւղերը կը փրցնէին՝ յաճախ խլելով ի – րարու ձեռքէ ։ Ցետոյ այս ճիւղերը կը տնկէին իրենց պարտէզին մէջ։ Կիներն ալ, իրենց փրցուցած ճիւղերը կը պա – հէին, որպէսզի խնոցի հարելու ժամա – նակ՝ պոնքէն ներս խոթեն ձմռան մէջ եւ տեսնեն թէ կարագը կազմուա՞ծ է,— այս ճիւղը կը կոչուի «խնոցատեսի»։

Ժամերգութենէն ետք՝ կիները կ'եր – թային դերեզմանատուն, կը համբուրէ – ին իրենց նոյեգեալներուն չիրիմները ու մոմ կը վառէին ։ Այդ պահուն էր որ կը բացուէր արշալոյսը , եւ անհամար մո – մեր, մթնշաղին մէջ փալփլելով ու լոյս կաթկթելով , կը պարզէին աքանչելի տե – սարան մը ։

Սիսլանի մէջ՝ Ծաղկազարդին օրը ու – ռենի կ'օրհնուէր եկեղեցւոյն մէջ եւ այս օրհնութենէն ետքը՝ ժամուորները կը թափէին ծառին վրայ, կը կոտրէին կը փրցնէին ճիւղերը, կը բաժնէին իրենք ի – րենց մէջ՝ ահագին աղմուկ բարձրացնե – լով ։ Ցետոյ կը տանէին տուն, կը կա – պէին սիւներուն, թողլով որ մնայ մին – չեւ Զատիկ, երբ կը վառէին՝ պատրաս – տելու համար իրենց Զատկական կերա – կուրները ։

Նոյն օրը, եկեղեցւոյն մէջ, նշանած աղջիկներուն կը տրուէր նախշուն մոմ, ղլխուն՝ քօղ, գրպանը՝ միրգ ։

Գանձակի մէջ, Ծաղկազարդին առաւօ – տուն, չատ կանուխ , դեռ լոյսը չբաց – ուած, «ոսքը – ձեռքը բռնողը » կը վա – ղէր ժամ։ Այսօր մասնաւորաբար հար – սերն ու աղջիկները բացարձակ աւանդու – թիւն էր որ ժամ պտնուէին։ Երբ«Առաւօտ լուսոյ» կ'երգուէր, պատանիները կար – կաչայ կը հնչեցնէին։ Ուռենին օրհնելու ժամանակ , կեսուրները իրենց հարսըն – ցուներուն ղլխին կը նետէին սպիտակ քօղ եւ վառած մոմ մը կուտային ։ Ժա – մերգութենէն ետք՝ ննջեցեալներուն այ – ցելութիւն ի դերեզման, միասին տանելով բաղարջ ։ Մոմերը կը վառէին, ողբեր կ'արտասանէին , լաց ու կոծ՝ թարմ հո – ղաթումբերու առջեւ, յետոյ բաղարջը կ'ուտէին ու կը վերադառնային տուն ։

Պուլանըխի մէջ, Ծաղկազարդին օրը , դեռ արշալոյսը չբացուած, դիւղացինե – րը, մեծ ու փոքր, պառաւ ու հալուոր , այր ու կին, մանչ ու աղջիկ, մանուկ ու երախայ, ամէն հայ քրիստոնեայ , պըճ – նուած զարդարուած, կը լեցուէր եկեղե – ցի, «պաչտումի»՝ ինչպէս կ'ըսէին ։ Ա – սեղ ձգէիր՝ դեռին չէր իյնար այդ օրը , եկեղեցիներու մէջ։ Մանաւանդ իգական սեռէն՝ ոչ մէկը կը պակսէր ։ Սովորութիւն չէր իգական սեռին համար, դա – ւառներու մէջ, եկեղեցի երթալ ամէն օր։ Տարին հազիւ 4 – 5 անդամ եկեղեցիի երես կը տեսնէին անոնք։ Բայց Ծաղ – կազարդին օրը օ՛րն էր կիներուն, հար – սերուն եւ աղջիկներուն։ Անհամբեր կը սպասեն «ուռ օրհնելուն» , կը խօսին ու կը խոստովանին, յետոյ կարզով կ'երթան եկեղեցին ։ Եկեղեցիին դուռը՝ երի – տասարդները կանգնած են երկու կարգ , խողովակ կազմած։ Ամէն ժամուոր պի – տի անցնի այդ խողովակին մէջէն ։ Երբ անցնէր իրենց «սրտին սիրածը» , ուռիի օրհնած ճիւղով չը՛փ – չը՛փ կը զարնէին ու ճամբու կը դնէին ։

Ցետոյ, այն պահուն՝ երբ արեւը բար – ձրանայ «բաժ մը երկու», պատանիները խումբ առ խումբ կը պտըտէին տունէ տուն՝ հաւկիթ ժողվելու, կրկնելով կար – կաչային երգը, մերթ բարեմաղթու – թեամբ, մերթ սպառնական ։

Կարկաչայ,
Կարիճաչայ,
Որ չը տայ
Ձիմ կարկաչէֆ ,
Կ'երթամ կ'ասեմ
Պօլ իրիցուն ,
Կի գայ ··· (սպառնալիք մը)
Ձեր ձմռում »։

Ի՞նչ է որ կը կոչուի կարկաչայ ։

Տեղ կայ կարկաչայ կը կոչուի նախ – նական այս նուագարանը, տեղ կայ՝ ճչանակ, տեղ կայ՝ ճեռ կամ ճռռան ։ Գրուած ունինք նաեւ ճօճանակ, ճաճա – նակ, ճեճենակ։ Ըստ Մխիթար Աբբահօր՝ «ճօճանակ ։— Կոչնակ , եւ մանաւանդ այն, զոր ի ձեռս կալեալ հարկանեն, որպիսի է կազմեալն ի բազում կոտորոց փայտից հաստատելոց ի մի բուն չուտ – նով զոր ի չարժելն զմիմեամբք բաբախեն կոտորակքն եւ հնչեն զձայն»։ Իսկ ըստ Երից Վարդապետաց՝ «զաւազան կամ ոստ ճօճելի, եւ քչոց կամ կոչնակ ճօճ – մամբ ձայնահան » ։

Կ. Գաբրիկեան կը կարծէ թէ առաջին բառը կաչաղակ բառէն ծագում առած է։ Իր կարդին, Ս. Մալխասեան երկու խում – բի կը բաժնէ այս բառերը ·

1·— կարկաչայ, «երեխաների փայտ – եայ խաղալիկ, որ բաղկացած է· Ա.— Բարակ, կոթաւոր տախտակից, որի ներ – քեւից , երկու կողմից, թոյլ կապած են մի մի բարակ տախտակ, որոնք, կոթը չարժելիս, դիպչում են միմեանց տախտակին եւ ձայն հանում· Բ.— Բարակ փայտէ խորանարդաձեւ կոթաւոր տուփից, մէ – ջը մանր քարեր ածած, որոնք , տուփը կոթովը չարժելիս, դիպչում են պատե – րին եւ ձայն հանում»։

2·— ճեռ կամ ճռռան, « երեխաների փայտէ խաղալիկ, կարկաչայի նման , փոքրիկ գլան, որ կոթի վրայ պտոյտ գալիս՝ ճը՛ռ – ճը՛ռ ձայն է հանում»։

Շեփորեթեան մէջ է Ս. Մալխասեան։ Այժմ ճիշդ է թէ կան այս ձեւի խաղա – լիկ նուագարաններ։ Մեր բնաչխարհին մէջ եւս, տօնավաճառներու ընթացքին , չատ կը ծախչին նման երեխայական նը – ւագարաններ, — գլանի մը չուրջ դարճող փայտէ թելեր կամ դունդեր, որոնք մի – օրինակ եւ ձանձրացուցիչ ձայն մը կը հանեն ։

Այս չէ կարկաչային կամ ճչանակին կամ ճօճանակին պատմութիւնը։ Հի՛ն , չա՛տ հին ծագում մը ունի։ Ճիշդ նկա – տած է Սահակ վրդ· Ամատունի , որ կը գրէ թէ այժմ է «կոթաւոր, թաթա – չափ բարակ տախտակ՝ երեխայոց խա – ղալիկ ։ Այս տախտակի երկու երեսին՝ կոթի մօտից կապում են իրեն հաւասար մի մի տախտակ , — կոթից բռնած ճօ – ճելիս՝ երեսները երկու տախտակները ընդհարւում են միմեանց եւ ձայն հա – նում։ Այս խաղալիկը երեխայք ճօճում են Ծաղկազարդին՝ «Փառք ի բարձունս» ասելու ժամանակ, իսկ ժամերգութիւնից յետոյ տնէ տուն մանլով ճօճում են եւ Զատկի համար ձու (հաւկիթ) հաւա – քում» ։

Բայց, անմիջապէս կ'աւելցնէ, հիմն է այս «ճօճանակը»։ Արդարեւ, Ղ. դա – րան՝ Յովհան Օձնեցի կաթողիկոսը կը յիշէ պայն· «Որպէս եւ ի Գալատեանն ա – ւուր (Ծաղկազարդին) ոստոն բառնալ եւ ճօճանակս չարժել» (Յովհ· Իմաստա – սէր, կանոն, ԻԶ· 32)։ Այս վկայութիւնը առաջին անգամ կուտայ Մխիթար Աբբա – հայր, յետոյ՝ Եղիայ Վարդապետաց, ուր տեսած է Ամատունի, բայց չէ տեսած Մալխասեան։ Եթէ տեսած ըլլար, պիտի ըսէր թէ հին աւանդութիւն է ։

Ես պիտի ըսեմ՝ չատ աւելի հին քան Ղ· դար ։

Ոչ միայն հին է, այլեւ խաղալիկ չէր ի հնումն, այլ ··· ծիսական գործիք ։ Ֆրանսացիներն ալ ունին այս կարկա – չան, գաւառէ գաւառ այլազան աւան – դութիւններով եւ բազմաթիւ անուններ

ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՐՄԱՏԸ

Վերջին ժամանակներս չաճախ է խո – սում եւ երբեմն դրւում մեր դպրոց – րում Հայոց լեզուի եւ գրականութեան դասաւանդման թերութիւնների մասին ։

Բանն այն է, որ այսօր մեր լեզուի եւ գրականութեան դասագրքերը տառապում են այնպիսի արատներով եւ պակաս – թիւններով , որոնք այլեւս անհանդուր – ժելի են եւ կարիք է ղգացւում արագ գործարար միջամտութեան ։

5 – 8րդ դասարանների Հայոց լեզուի եւ գրականութեան ծրագրի նախաբանում ասուած է, «Հայոց գրական լեզուն հա – ժողովրդի ազգային լեզուն է եւ նրա մէջ արտացոլւում է հայ ժողովրդի հոգեկան ուժերի հարստութիւնը(*)։ Լեզուի պատ – րաստմունքների ընթացքում սովորողները պէտք է համոզուեն, որ այդ լեզուն հա – ճապոյն ու հարուստ լեզուներից մէկն է եւ լայն հնարաւորութիւններ է ընձեռում մտքեր ու զգացմունքներ արտայայտելու համար» եւ ապա «գպրոցի կարեւոր խն – դիրներից մէկն այն է, որ աշակերտներին սովորեցնի հմտօրէն օգտուել մայ – րենի լեզուի հարստութիւնից, նրանց մէջ սէր ու հետաքրքրութիւն առաջացնել մայրենի լեզուի եւ լեզուական բար – կուլտուրայի նկատմամբ»։

Իսկ 9 – 10րդ դասարանների հայ գրականութեան ծրագրի բացատրականում չեչտուած է, որ «նախասովետական շրջանի հայ առաջաւոր գրականութիւնը մշտապէս եւ սերտօրէն կապուած եղել հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի հետ, տոգորուած է ժողովրդասիրական, հայրենասիրական ազատասիրական վեհ գաղափարներով հարուստ նիւթ է մատակարարում աշակերտների էսթետիկական, գաղափարական ու բարոյական դաստիարակութեան համար » ··· — Ուստի, «Հայ գրականութեան դասաւանդումը պէտք է յանգեցնի այն բանին, որ աշակերտները՝

Ա. Լաւ գիտենան հայ գրականութեան նշանաւոր երկերը ·

Բ. Հասկանան գրական երկի գաղափարական – գեղարուեստական էութիւնը, կոմպոզիցիան, սիւժեն, լեզուի ու ոճի առանձնայատկութիւնները·

Գ. Պարզ հասկացողութիւն ունենան հայ առաջաւոր գրականութեան ժողովրդայնութեան , հայրենասիրութեան , սովետական գրականութեան որոշ գծերի՝ սովետական հայրենասիրութեան , հումանիզմի ու ինտերնացիոնալիզմի , ինչպէս նաեւ ստեղծագործական հիմնական մեթոտի՝ սոցիալիստական ռէալիզմի մասին։

Դ. Յորպէս ըմբռնեն հայ գրականութեան կատարած առաջադիմական դերը մեր ժողովրդի ազատագրական պայքարում, մի շարք գրական ստեղծագործութիւնների համաշխարհային նշանակութիւնը »։

Ներողութիւն ենք խնդրում այս բնդ – ձակ քաղուածքների համար։ Դրանք

(*) Բոլոր ընդգծումները յօդուածագիրին են ։

րով։— Քռեսէլ, որ ըստ աւանդութեան յօրինուած է Տարենտեցի Արքիտեա գլխաւորին կողմէ, Պլատոնի բարեկամ Դ. դար (Ն. Ք.)։ Նաեւ շնուր, բաբրել, ֆլիֆէք, փարթրել, բրալոր, ֆեք, թարթել, սիմանուր, ռուբրէ, մայեէ, թրաֆնար ։

Ն. Բիւզանդացի կը գրէ·— «Փայտահար փոխանակ զանգակաց՝ ուրբաթ մեծի հինգշաբաթին, ուրբաթ (Աւագ Հինգշաբթի եւ Աւագ Ուրբաթ) եւ մինչեւ կիսաւարակ օր չարաթին։ Այսքան միայն՝ հետեւողութեամբ Աբրահամ Երէց, որ ուրիշ չատ ճիշդ բաներ կ'ըսէ։

Թէ ի՛նչ էր եկեղեցական – ծիսական այս գործիքը , ի՛նչ գործածութիւն ունէր սկզբնաւորապէս , կը բացատրեմ յետոյ ։ Ցետոյ, հայերէն հին ձեռագրերու վկայութեամբ, բացատրելէ ետք «զի՛նչ է ոստովք ուռենի յեկեղեցի», կը կատարէն կ'անցնինք «Աւագ Թուան» հինգ օրերու աւանդութիւններով ։

Շ. ՆԱՐԴ

ելակէտներն են, որոնց հիման վրայ էլ, կարծես թէ պէտք է կազմուած լինէին ծրագրերը :

Մեր դասագրքերի հիմնական արատներն ու թերութիւնները դալիս են մեծ մասամբ ծրագրերից : Դասագրքեր կազմողները հարկադրաբար ենթարկւում են ծրագրի կշռանդումներին, եւ երբեմն ուելի շատ գործածում են մկրատն ու սոսինձը, քան միտքն ու ճաշակը : Համեմատելէք որեէ դասարանի ծրագրում թուարկուած հեղինակներին եւ նրանց երկերը՝ ուեւել դասարանի համար կազմուած դասագրքի նիւթերի ցանկի հետ եւ դուք կը համոզուէք, որ դասագրքի կազմողները գրեթէ «մեղք չունեն» : Ինչ վերաբերում է հեղինակների բնութագրմանը եւ կոնկրետ երկերի վերլուծմանն ու դեղարուեստական առանձնայատկութիւնների բնորոշմանը, ապա դրանք էլ սխեմատիկ ձեւով մեծ մասամբ տըրուած են ծրագրում, եւ դասագրքի կազմողներին մնում է միայն մի քիչ ընդարձակել դրանք :

Աւելի ինքնուրոյնութեան իրաւունք ունեն տարրական դպրոցի դասարանների համար դասագրքի կազմողները : Սա կայն, դժբախտաբար, նրանք էլ հմտօրէն չեն օգտւում իրենց արտօնութիւններից եւ իրաւունքներից : Անպայման մանկավարժ ու լեզուի դասատու պէտք չէ լինել հասկանալու համար, որ մանուկի լեզուական զարգացման համար տարրական դպրոցի տարիները վճռական նշանակութիւն ունեն, ուստի, այդ տարիների համար կազմուած դասագրքերը պէտք է լինեն բոլ ամենայնի կատարեալ, լեզուն մաքուր եւ հիւթեղ, նիւթերը՝ հասկանալի, հարազատ միջավայրից, արձակը ոճով եւ հեշտ պատմելի բովանդակութեամբ, բանաստեղծութիւնները կարճ, անբռնազբօս, հնչեղ յանգերով : Այդ տարիների համար դասագրքեր կազմող-ները հնարաւորութիւն ունեն, ըստ իրենց իմացութեան եւ ճաշակի, օգտուելու մեր ծով գրականութիւնից, ընտրելու ցան-կացած հեղինակի երկերից ուզած գլուխ-ուածքն ու հատուածը :

Սակայն աչքի անցկացրէք այդ դասագրքերը եւ կը տեսնէք, թէ որքա՜ն նեղ է հեղինակների եւ նիւթերի ընտրութեան շրջանակը, որպիսի՛ աղքատութիւն է տիրում այդ դասագրքերում, որպիսի՛ դոգմատիզմ, — անցեալի գրականութեան 3-4 յայտնի անուն, մի երկու երկրորդական հեղինակ, ժամանակակից մի քանի գրողներից շատ սահմանափակ ընտրութիւն, գրականութիւնը գրեթէ ան-յայտ գրասէրների գրչի մարդանքներ եւ ... թարգմանական նիւթեր՝ ամէն մի դասագրքի մօտաւորապէս 1/3 մասի չափով : Այդ թարգմանութիւնների դէ-պի տարուեսական արժանիքների մասին՝ ոչ մի մտահոգութիւն, միայն թէ նիւթը ընդունելի լինի ... դաղափարապէս, քա-ղաքական տեսակէտով՝ այժմեական : Ի՞նչ

ՕՐՈՒԱՆ ԳԻՐՔԵՐԸ

ՇԱՀԵԿԱՆ ԱՂԲԻՒՐՆԵՐ

Վերջին դարաշրջաններու մեր պատմութեան զանազան լրագրագութիւններուն նուիրուած Հայաստանի պատմա-բանութիւնները որոշ գործերը, որոնք յա-ջողաբար լոյս տեսան վերջին քանի մը տարիներուն (Երեւան), ակնյայտ դարձուցին, թէ 1909ին եւ անկէ ետք իր կարեւորագոյն հանդրուանին հասած մեր ազգային – ազատագրական պայքարը խորքին մէջ չարունակութիւնն էր պարբերաբար տեղի ունեցող այն պայքարներուն, որոնք ծնունդ առին Թրքական եւ պարսկական տիրապետութեան առաջին օրերուն իսկ :

Ինչ շահեկան է Վ. Պարսամեանի «Լեհահայերի մասնակցութիւնը Դաւիթ Բէկի ապստամբութեանը» աշխատութիւնը, որ լոյս տեսած է երկու տարի առաջ, Երեւան : Հեղինակը, դովելի բծախնդրութեամբ, տարիներ չարունակ պրպտած է Մոսկուայի Հին Վաւերա-թուղթերու Դիւանը եւ յաջողած յայտնաբերել ԺԸ. դարու հայ ազատագրական չարժումին վերաբերեալ նոր փաստաթուղթեր : Երեւան հանած փաստաթուղթերը ցոյց կուտան թէ Դաւիթ Բէկի գլխաւորած ապստամբութիւնը նախապատրաստական երկար շրջան մը բո-լորած է եւ իր արձագանգը դտած է նաեւ հայրենիքէն հեռու մեր գաղութներուն մէջ :

Բաւական լայն յառաջաբանով, Վ. Պարսամեան կը ներկայացնէ մեր պատ-մութեան բախտորոշ եւ այլապէս յուսա-դրիչ մէկ ժամանակաշրջանը՝ ԺԸ. դա-րը, որ յատկանշական դարձաւ յատկա-պէս Սիւնեաց աշխարհի եւ Ղարաբաղի կռիւներով՝ գլխաւորութեամբ Դաւիթ Բէկի, Մխիթար սպարապետի եւ ուրիշ-ներու :

Խորհրդահայ պատմագրութեան մէջ ընդունուած սովորութիւն է ժողովուրդ-ներու ազատագրական պայքարները և առաջին առթիւ հայ ժողովուրդին մղած դօտեմարտը չաղկապել Ռուսաստանի պատմութեան հետ, ցոյց տալու համար թէ ազատագրումները տեղի ունեցան Ռուսիոյ բարեհաճ օգնութեան չնորհիւ :

Վ. Պարսամեան հնարաւորութեան սահմաններուն մէջ եղած է պարկեշտ : Անաչառ :

Յօսելով Իսրայէլ Օրիի բանակցութիւն-ներուն մասին, զորս վարած է Պետրոս Մեծի հետ, հեղինակը շատ տեղին ու գը-նահատելի պարկեշտութեամբ կը պատ-կերացնէ Ռուսիոյ «հայասէր» քաղաքա-կանութեան դիմագիծը, գրելով. «Եւ նեղելով ռուսական կայսրութեան զարգաց-ման եւ ամրապնդման, յատկապէս նրա արեւելեան քաղաքականութեան շահերից ու հեռանկարներից, նա (Պետրոս Մեծ) հայ պատուիրակներին յուսադրում եւ խոստանում է Հիւսիսային պատերազմն աւարտուելուց յետոյ օգնութիւն ցոյց տալ նրանց » :

1724 Յունիս 12ին Ռուսիոյ եւ Թուրքիոյ միջեւ կը կնքուի պայմանագիր մը, որուն համաձայն Կասպից ծովի ափերը կ'անցնին Ռուսաստանի, իսկ Անդրկով-կասի մնացած մեծ մասը՝ Թուրքիոյ : Այս դաշնագրին կապակցութեամբ Վ. Պարսամեան դիտել կուտայ, թէ «ռուս-Թրքական պայմանագիրը միակողմանի պայմանագիր էր, որ անտեսում էր Ան-դրկովկասի կենսական շահերը » :

Մոսկուայի Հին վաւերաթուղթերու դիւանաւտան մէջ հեղինակին յայտնաբե-րած փաստաթուղթերը, — որոնք ներ-կայացուած են իրենց լուսաւոփայ բնա-գիրներով եւ անոնց հայերէն թարգմա-նութեամբ, — խիստ չահեկան են այն ի-մաստով, որ կը պատկերացնեն ԺԸ. դա-րու Հայաստանի պատմական մէկ շըր-ջանին հետ կապ ունեցող իրադարձու-թիւններուն ճչգրիտ նկարագիրը եւ տի-րող հոգեբանութիւնը : Մանաւանդ ցոյց կուտան, թէ Դաւիթ – Բէկի գլխաւորած ազատագրական չարժումը մեկուսացած, նեղ չրջափակի մը մէջ պարփակուած չար-ժում մը չէր : Այլ եղած է գրեթէ համա-հայկական դատ մը, որմով խանդավառ-ուած են մինչեւ իսկ հեռաւոր Լեհաստա-նի, Ուկրայնայի եւ Ղրիմի Հայերը :

Օրիի մահէն ետք, ռուս արքունիքին հետ բանակցութիւնները կը վարէ Մինաս վարդապետ Տիգրանեանց, երբեմնի գա-ղափարակիցն ու գործակիցը Օրիի : Տիգրանեանց, միաժամանակ, կը ձգտի Հայաստանի ազատագրութեան դաղա-փարին չուրջ «համախմբել» Կովկասի, Լեհաստանի, Ռուսիոյ եւ Ուկրայնայի Հայերը :

Արդարեւ, երկար ու դաղտնի բանակ-ցութիւններ տեղի կ'ունենան Լեհահա-յերու եւ Տիգրանեանցի միջեւ, յետա-դային՝ այս վերջինին միջոցաւ նաեւ ռուսական արքունիքին հետ, որ Հայաս-տան ներդաղթել փափաքող եւ Ղարաբա-ղի ու Սիւնիքի ազատագրական կռիւնե-րուն մասնակից դառնալու ձգտում յայտ-նողներուն կ'առաջարկէ «մշտական բնա-կութիւն հաստատել Կասպից ծովու ափե-րուն՝ Տերպենտի եւ Գաքուի շրջաններուն մէջ, որոնք գրաւուած էին ռուսական զօրքերու կողմէ» : Այս առաջարկը, ինչ-պէս դիտել կուտայ հեղինակը շատ իրա-ւամբ, — «Խոսում էր ցարական կառավա-րութեան քաղաքականութեան նոր կուր-սից, որ նա վարում էր 1724 Յունիսին Թուրքիայի հետ կնքած պայմանագրից յետոյ » :

Հայ բանագնացները կը մերժեն ընդու-նել այս առաջարկը եւ Կամենեց – Պո-դոլսկի եւ շրջակայքի Հայերուն անու-նով կը յայտարարեն. « Իսկ իրենք բո-լոր ցանկանում են դնալ հայկական սըր-նախները ... Ռուսաստանում եւ Պարս-կաստանից նոր նուաճուածմերձկասպեան մարզերում բնակութիւն հաստատել եւ իրենց կանանց ու երեխաներին այդտեղ բերել չեն ցանկանում » :

1728ին, «Նորին կայսերական Մեծու-թեան ամենաողորմած բարեհաճու-թեամբ » Լեհաստանի եւ այլ երկիրներու Հայերուն կը թոյլատրուի «Ռուսաստա-նով Պարսկաստան անցնել», կամ, եթէ կը փափաքին՝ «բնակութիւն հաստատել եւ ապրել Ռուսաստանում » :

Վ. Պարսամեանի յայտնաբերած փաս-տաթուղթերուն հիման վրայ, դժբախ-տաբար, կարելի չէ ճչգրիտ կամ մօտա-ւոր դիծերով ներկայացնել Լեհաստանէն, Ուկրայնայէն եւ Ռուսաստանէն Հայաս-տան ներդաղթած Հայերուն թիւը եւ ոչ ալ անոնց մասնակցութեան տարողու-թիւնը Սիւնեաց աշխարհի եւ Ղարաբաղի ազատագրական կռիւներուն : Կարդ մը փաստաթուղթեր միայն կը ներկայացնեն մասնակի թիւեր :

Ցամենայն դէպս, ինչպէս փաստա-թուղթերը կը վկայեն, Ռուսաստանի ճամբով Ուկրայնայէն եւ Լեհաստանէն Հայաստան հասած Հայերը, դնդապետ Գրիգոր Եուզպաշի Ստեփանեանի գլխա-ւորութեամբ, զործօն մասնակցութիւն կը բերեն ԺԸ. դարու քառնական Թուրքա-ներու մեր ազատագրական չարժումնե-րուն :

Փափաքելի է, որ այս խիստ չահեկան գործին հեղինակը՝ Վ. Պարսամեան չա-րունակէ իր մանրակրկիտ պրպտումները Ռուսաստանի, Ուկրայնայի եւ Լեհաստա-նի պատմական դիւանաւտուներուն մէջ, ուր ապահովաբար նոր վաւերաթուղթեր երեւան ելլեն ընդհանրապէս ԺԸ. դարու Հայաստանի անցուդարձերուն եւ յատ-կապէս տեղւոյն հայ գաղութներու անց-եալին վերաբերեալ :

Ժ. ՄԻՐԻՃԵԱՆ

«ՅԱՌԱՋ»Ի ԹԵՐԹՕՆԸ (63)

ԽՈԴԵԴԱՆ

« Մեր ժողովուրդը չի մեռնի, քանի դեռ իր մէջ հպիսի սրտացաւ մարդիկ ունի»,— իր ներսում ասաց լեռնցին :

Արինոքում նա իմացաւ, որ Պետիկի Մանուկը ոչ թէ մի քանի կոտ, այլ երե-սուն կոտ կարմրահատ ցորեն էր ուղար-կել իր հարսանիքին :

— Դեռ ասում էր, թէ ջորին թեթեւ պնաց, — նկատեց Աատուրը, դլուխը ե-րախտագիտութեամբ օրօրելով :

— Ախտս չէ՞ Պետիկի Մանուկը, — ասաց Տօնոն :

— Նրա պէս մա՞րդ կայ, — վկայակո-չեցին Օնէն եւ Սաեփանը :

ՁԱՒՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Երբ ցորենի թեթը պատրաստ էր, Աոդեդանն ասաց .

— Իմ հարսանիքի հացը կ'ուզեմ ձախ-րականում աղալ :

Քաւորը համաձայնեց :

Թէպէտ Արինոքում եւ Դաշտադէմում ջրաղացներ կային, բայց չատերն իրենց հարսանեկան եւ տօնական ուրախութիւն-ների հացերը դերադասում էին Թամոյի մօտ տանել, մանաւանդ աշխատասէր դասի մարդիկ, որոնք աւանդաբար յար-դանք էին մատուցում Դաւթի յիշատակ-ին :

Մի ուրիշ պարտաւորութիւն էլ կար :

Արինոք տեղափոխուելուց ի վեր Ոսկե-հատը, Սաեփանը եւ Աատուրը տակաւին իրենց բաժին ոչխարը չէին միացրել Դաւթի հօտին : Դա մի առիթ էր խըղճ-մըտանքի հետ կապուած այդ գործն էլ կարգաւորելու : Որոշեցին մի սպիտակ ուլ տանել :

Ճախրական տարուող այծերի ճախ ա-կանջի վրայ մի յատուկ նշան էին անում՝ նրանց սովորական հօտից դանազանելու համար, իսկ բուրդը խուզում էին եւ դը-նում ամուսնացող զոյդի բարձի մէջ՝ որպէս յիշատակ :

Ոսկեհատը այդ օրը զբաղուած էր ա-պագայ ընտանիքի անկողինը պատրաս-տելով : Զքաւոր էր Աոդեդանը : Շուտով կին էր առնելու, բայց տանը՝ կահ – կա-րասի չկար : Ոսկեհատը մէկ–երկու կաւէ աման եւ մի մազ էր տարել նրա տունը եւ փութկոտութեամբ սկսել էր մի ձեռք տեղաշոր պատրաստել, որ հարսանիքին վեհան ամօթով չմնար : Նա արդէն կա-րել էր ներքնակը եւ այժմ զբաղուած էր ամուսնական բարձը պատրաստելով :

— Շուտ դարձիր, լաւ, չատ չմնաս ճախրական : Քեռի Թամոյին կ'ասես՝ հատիկը մանր տղայ — պատուիրեց Ոս-կեհատը :

— Մինչեւ դու նորապսակների անկո-ղինը պրծնես, ես ալիւրը կը բերեմ, — ասաց Սաեփանը եւ ուլի մազը խուղելով յանձնեց մօրը :

— Շնկոյի մօտ դնացող կը լինի, լուր կ'ուղարկես որ հարսանիքին դայ, — դոչացրեց Ոսկեհատը :

— Անպայման կ'ասեմ, — խոստացաւ որդին եւ ճանապարհ ընկաւ :

Ճախրական դնալու համար Սաեփանը վերցրեց Օնէի եզը, որին բարձել էր հար-սանիքի ապուռը : Ուլը դժուարութեամբ էր դնում : Նա չարունակ մկկում էր եւ, ետ դառնալով, նայում էր դէպի Սեւ սար : Հովիւը դրկեց նրան եւ դրեց եզան վրայ :

Կէսօրից անց էր, երբ Սաեփանը ճախ-րական հասաւ : Ջրաղացի առաջ մի քա-նի աւանակներ էին արածում : Նա ուլը կապեց մի ծառից եւ, թեռը դոռնը իջե-ցնելով, մտաւ ջրաղաց :

Թամօն տեղեկանալով Աոդեդանի հար-սանիքի մասին, չատ ուրախացաւ եւ նրա հատիկը հերթից դուրս աղաց՝ առանց ա-պուռնավարձ վերցնելու :

— Ո՞ւմ աղջիկն է, — հետաքրքրուեց ծերունին :

— Քրդադոմցի Մարտոյի, — պատաս-խանեց հովիւը :

— Խորո՞ն է :

— Շատ խորոտ է, — ասաց Սաեփանը եւ ոգեւորուած պատմեց Աատուրի բե-րած զեղխեղդ չների ու աղբիւրից փախ-ցրած կճուճի պատմութիւնը :

Թամօն ուշադրութեամբ լսեց մինչեւ վերջը : Երբ ապուռը պատրաստ էր, նա վեր կացաւ ջրաղացի պատիվրայից դուռ-չութեամբ մի պտղունց դեղնաւուն ալրա-փոշի առաւ եւ հանդիսաւորութեամբ ցա-նեց նորափեսի ալիւրի մէջ : Ապա իր ձեռ-քով կարեց թեռը եւ, դնելով եզան մէջ-քին, իւրովի ասաց. — Դաւթի ալիւրից է խառնուկ, հարսանիքի հացը անուշ կ'եղ-նի :

— Իսկ էս ուլը ի՞նչպէս հասցնեմ Դաւ-թի հօտին, — հարցրեց Սաեփանը :

— Հիմա կը հասցնեմ, — պատասխա-նեց ծերունին : Նա Սաեփանի եւ մի քա-նի ուրիշ հայ եւ քուրդ ալրաւէրների ներկայութեամբ բռնեց ուլի վզկապից, քաշեց նրան մի կողմ, կարմիր թաշկինա-կով կապեց նրա աչքերը եւ բաւական հեռաւորութեան վրայ տանելով, թաշ-կինակն արձակեց :

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

Պ. Աբաէն Պոյնիկեան, Տէր եւ Տիկին Եդուարդ Ճէօհէրեան եւ զաւակները, Տէր եւ Տիկին Գրիգոր Տաբօնեան եւ զաւակները եւ ընտանեկան պարագաները ցաւով կը ծանուցանեն իրենց կնոջ, մօր, մեծ մօր, մօրաքրոջ՝

ԱՆՈՑՇ ՊՈՑՆԻԿԵԱՆԻ

յանկարծական մահը, որ տեղի ունեցաւ Ապրիլ 2ին։

Յուղարկաւորութիւնը կը կատարուի այս երկուշաբթի ժամը 14ին, իր բնակարանը՝ 13 Րիւ տէ զ'Արտէն, Փարիզ (19), ուրկէ մարմինը պիտի փոխադրուի Փանթէկնի գերեզմանատունը։

Մահազդ ղրկուած չըլլալով, կը խնդրուի ներկայս իբրեւ այդ նկատել։

ՅԱՌԱՋ. — Մեր ցաւակցութիւնները Տէր եւ Տիկին Գրիգոր Տաբօնեանի։

ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՏԱՆ

Այրի Տիկին Հռիփսիմ Մկրտիչեանի ցաւալի մահուան առթիւ փոխան ծաղկեպսակի Փարիզէն Տէր եւ Տիկին Մկրտիչ Պօյաճեան եւ Շաւիղէն Տէր եւ Տիկին Յակոբ Աբէլեան քահանայ Փր. կը նուիրեն Մշակոյթի Տան։

(Առանձ. «Յառաջ»էն)։

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Տէր եւ Տիկին Էլմայեան եւ զաւակները, Այրի Տիկին Այկիւլ Սոպաքեան, Տէր եւ Տիկին Եսայեան եւ զաւակները, Տէր եւ Տիկին Սէմէրճեան եւ զաւակները, Այրի Տիկին Մխիթարեան եւ զաւակը, Տէր եւ Տիկին Եղիա Սերոբեան եւ զաւակները, Տէր եւ Տիկին Քէլէչեան չնորհակալութիւն կը յայտնեն բոլոր անոնց որոնք անձամբ, ղրկուր, ծաղկեպսակով ցաւակցութիւն յայտնեցին իրենց մօր եւ մեծ մօր՝

ԷԼԻԶԱՊԷԹ ԷԼՄԱՅԵԱՆԻ

կսկծալի մահուան առթիւ։

5.000 ans d'histoire et tous les plaisirs de l'été vous attendent à 4 h 30 de vol de Paris :

le LIBAN

Le confort le plus moderne dans le plus vieux pays du monde : un équipement hôtelier sportif et routier de tout premier ordre.
Beyrouth centre touristique international vous ouvre les portes de l'Orient.

Bureau d'information touristique
12, rue Chabanais Paris 2e - RIC 18-64

ՆՈՒԷՐ

Տէր եւ Տիկին Զօհրապ Մուրատեան 50 Փր. կը նուիրեն Մշակոյթի Տան, Մարգար Բարխեանի մահուան քառասունքին առթիւ։ (Առանձ. «Յառաջ»էն)։

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Կապ. Խաչի Ալֆորվիլի մանուճիւղը չնորհակալութեամբ առացած է Տիկին Վերժին Ուզունեանէ քսան Փր. եւ Զի-լինկիրեան ընտանիքէն քսան Փր. Մարգար Բարխեանի մահուան քառասունքին առթիւ։

×

Շաւիղի եկեղեցւոյ վարչութիւնը չնորհակալութեամբ առացած է յիսուն Փր. Տէր եւ Տիկին Դաւիթ Տէր-Գալուստեանէ, փոխան ծաղկեպսակի վաղամեռիկ Յոզէֆ Փափազեանի կսկծալի մահուան առթիւ։

×

Մարսէյլի Աղք. Ողբախնամ Միութիւնը չնորհակալութեամբ առացաւ հետեւեալ նուէրները.— Պ. Սիսակեան, Պ. Մարտիկ եւ Տիկին Աբրահամեանէ (Էքս) 10 հատ Փրանք։ Պ. Մենճիկեանէ տասը Փր. ողբ. Տիկին Աղաւնի Լուսարարեանի հոգեհանգստեան առթիւ։

ՄԵՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ

ԱՊՐԻԼ ՈՒԹԻՆ

Կը լրանայ Յառաջի վերիրատարակման 19րդ տարին եւ մեր բաժանորդներու մեծ մասին տարեշրջանը։ Կը խնդրենք որ բարի ըլլան նորոգել իրենց բաժանորդագրութիւնը, առանց սպասելու առանձին դիմումներու։

Կրկին շնորհակալութիւն մեր բոլոր պարտաճանաչ բաժանորդներուն որոնք կ'ապահովեն թերթիս կանոնաւոր հրատարակութիւնը։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ «ՅԱՌԱՋ»Ի

ԿԱՐՄԻՐ ԽԱՉ

Տիկին Ազնիւ Տամլամեան կը նուիրէ հարիւր Փր. ի նպաստ Հայ կարմիր Խաչի բարեգործական ձեռնարկներուն, իր ամուսնոյն ողբ. Բարսեղ Տամլամեանի մահուան տարելիցին առթիւ։

Բարեսէր մէն կը նուիրէ երեսուն Փր. ի նպաստ Հայ կարմիր Խաչի Փարիզի զարմանատան, իր ողբ. կնոջ մահուան քառասունքին առթիւ։

Պ. Թաթուլեան կը նուիրէ երեսուն Փր. ի նպաստ Հայ կարմիր Խաչի օդափ. կայանին, իր զաւկին ամուսնութեան առթիւ։

Տէր եւ Տիկին Թորոս Մեծպահքեան կը նուիրեն տասը Փր. ի նպաստ Հայ կարմիր Խաչի Օգն. Մարմնի բարեգործական ձեռնարկներուն, փոխան ծաղկեպսակի, ողբ. Յակոբ Քընտաքեանի մահուան առթիւ։

Այրի Տիկին Տիգրանուհի Տէյիրմէնճեանի մահուան առթիւ (Փօ) իր զաւակները կը նուիրեն քսան Փր. ի նպաստ Հայ կարմիր Խաչի բարեգործական ձեռնարկներուն։

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ

ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՕՐԸ

Մայիս 24ին Սորպոնի Մեծ Ամփիթատրոնին մէջ։

★ ԼՈՅՍ ՏԵՍԱԻ ★

Les *Vartananc,* les compagnons du Connétable Vartan Mamigonian, sont les héros et les 1036 martyrs qui, en 451, à la bataille d'Avaraïr, se sont sacrifiés à leur patrie. Aux 250.000 hommes du Roi des Rois, aux fameux Immortels, aux éléphants, Vartan ne peut opposer que 15.000 chevaliers et 45.000 manants accourus à son appel. Combat désespéré dont l'Arménie sortira pourtant victorieuse, arrêtant pour plus d'un millénaire l'invasion de l'Occident.

Vartananc est une puissante évocation historique, épique, colorée, animée, grouillant de personnages inoubliables, basée sur une étude et sur une connaissance précise des lieux et des événements. L'on comprend que Louis Aragon ait exprimé le désir de voir traduit le grand livre du dramaturge, poète et historien de l'Arménie Soviétique, T. Démirdjian.

tradult par Dikran Kirazian, présenté et adapté par Victor Gardon. 336 p. 15 F.

Editions STOCK, 6, rue Casimir-Delavigne, Paris 6e

ՈՒՐԲԱԹ
10
ԱՊՐԻԼ
ժամը 20·30

ՄՈՒՐԱՏ – ՌԱՓԱՅԷԼԵԱՆ
ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐՏԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

MUTUALITE
24, Rue St. Victor
Métro :
Maubert-Mutualité

GRAND GALA FOLKLORIQUE ARMENIEN

ՄԵԾ ՀԱՆԴԷՍ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԳ - ՊԱՐ

✲

— ԱՐՄԵՆԻԱ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲ —

Ղեկ· **Պ. ՏԷՏԷՃԵԱՆ**

Երգ.— Օր· ՍՈՆԻԱ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ, ՇԱՒԻՂ ՊԷՆԿԵԱՆ եւ Պ· Մ· ՊՕՂՈՍԵԱՆ

✲

— ՍՕՍԻ ՊԱՐԱԽՈՒՄԲ —

Ղեկ· **ՏԻԿԻՆ Յ. ՓԻԼԻՊՈՆԷՐԵԱՆ**

✲

— ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ — ԵՐԳԶԱԽՈՒՄԲ

Ղեկ· **Գ. ԵԱՆՊԷԿԵԱՆ**

PALAIS DE LA MUTUALITE

Հ. Յ. Դ.

ՄԱՐՍԷՅԼԻ Հ· Յ· Դ· Շրջ· կոմիտէն, ընկերական ընդհ· ժողովի կը հրաւիրէ՝ հետեւեալ խումբերու հին եւ նոր բոլոր ընկերները։

ԱԿՈՒՌԻ, Շաբաթ, 11 Ապրիլ, ժամը 21ին, սովորական հաւաքատեղին։ Խիստ կարեւոր օրակարգ։ Կը խնդրուի հին եւ նոր բոլոր ընկերներէն ներկայ գտնուիլ։ Ներկայ պիտի ըլլան Շրջ· կոմիտէի ներկայացուցիչները։

ՆԻԿՈԼ – ԴՈՒՄԱՆ, Կիրակի, 12 Ապրիլ, կէսօրէ հաք ժամը 15ին, սովորական հաւաքատեղին։ Խիստ կարեւոր օրակարգ։ Կը խնդրուի հին եւ նոր բոլոր ընկերներէն ներկայ գտնուիլ։ Ներկայ պիտի ըլլան Շրջ· կոմիտէի ներկայացուցիչները։

ԸՆԴՀ· ԺՈՂՈՎ

Կրընոպլի Աղք· Միութեան ընդհ· ժողովը Ապրին 12ին, Կիրակի, Քաֆէ տը լա Փոսթի վերնայարկը։ Ներկաներու թիւը մեծամասնութիւն կը կազմէ։ Վարչութեան ընտրութիւն։

Կ'ՈՒԶՈՒԻՆ
ՍՏԻՊՈՂԱԿԱՆ

Երեք դործաւորուհիներ շըմիգիէ ֆլա-սիէի համար, տունը աշխատող։ Դիմել՝

MAISON MICHEL
17, Rue Saint-Joseph
PARIS (2e)

Ամէն օր ժամը 10էն 12 եւ 15էն 19, բացի Շաբաթ եւ Կիրակիէ։

ԻՐԱՆԻ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԵԿՈՂՆԵՐՈՒՆ
«PARS HOTEL»
— TEHRAN —
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ եւ ԱՐԴԻԱԿԱՆ
ԱՄԷՆ ՅԱՐՄԱՐՈՒԹԵԱՄԲ
Հեռախօս – ՍԵՆԵԱԿՆԵՐ - Բարի
ՍԵՓԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ
Դալար պարտէզ – Զուլալ լողարան
«PARS HOTEL»
Ave. Sepand, 40
TÉLÉPHONE : 626031
CABLES : 206 TEHRAN
ՆՊԱՍՏԱՒՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1 հոգիանոց սենեակ· — Օրը 370 Ռ
2 հոգիանոց սենեակ· — Օրը 520 Ռ
(Նախաճաշով, ծառայութեամբ, սակով)
Երկար մնացողին՝ մասնաւոր զեղ
ԱՅՑԵԼԵՑԻՔ եւ ՎԱՅԵԼԵՑԻՔ
«ՓԱՐՍ ՊԱՆՈՒԿԻՆ»
ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԵՒՐՈՊԱՅԻ
ՄԵԾԱԳՈՅՆ ԱՐՏԱԴՐՈՒ
ՀԷԼՎԱ
ԼՈԳՈՒՄ
ՍՈՒՍԱՄ – ՀԷԼՎԱ
ԹԱՀԻ
ՇԱՐՈ
(ՌՈՃԻ
ՎԱՐԴԷ-ԱՆՈ
ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ...
CHOC-ALVA • CHOCO-LO
Sté le BOSPHORE
SIÈGE SOCIAL
2, Rue Louis Astouin Marseille (2e

IMPRIMERIE SPECIALE DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ՀԱՐԱՉ

ՕՐԱԹԵՐԹ

ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ԵՐԵՔՇԱԲԹԻ
7
ԱՊՐԻԼ
MARDI
7 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9978

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — Nº 9978

ՕՐՈՒԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐԸ

ԿԻՊՐՈՍ

ՆՈՐ ԿՌԻՒՆԵՐ

Մակարիոս Ա.ք. պաշտօնապէս յայտարարեց որ Աթէնքի եւ Անգարայի հետ 1959ին ստորագրուած դինակցութեան դաշնագիրը չեղեալ կը համարի : Այս յայտարարութենէն քիչ առաջ, նախագահ Մակարիոս կիպրոսի Թուրք դեսպանին մի քանի նամակ մը ղրկած է իսմէթ Ի – նէօնիւ, որուն մէջ կը յայտնէ թէ այդ որոշումը տուած է «տրուած ըլլալով այն դաշնագրին հիմնական սկզբունքներուն բացայայտ բռնաբարումը Անգարայի կառավարութեան կողմէ » :

Թուրքիա մերժած էր հրահանգել իր զօրքին որ ձգէ Նիկոսիա – Քիրենիա ճամբուն վրայ բռնած դիրքերը, ինչ որ բացայայտ բռնաբարում մըն է այն դաշնագրին որու համաձայն Թուրքիա եւ Յունաստան զօրք կը պահեն Կիպրոս :

Թուրք դեսպանը սակայն մերժած ըլլով այն նամակը զոր իրեն ներկայացուցած է Կիպրոսի Արտաքին նախարարը, սուիցուած եղած են իրեն կարդալ : Ապա, կառավարական պալատ հրաւիրուած է , ուր նախագահ Մակարիոս պաշտօնապէս հաղորդած է իր որոշումը :

Այս դաշնագիրը մէկն էր այն երեք դաշնագրերէն հիմնուած Յուլիսի եւ Լոնտոնի 1958 եւ 1959ի դաշնագրերուն վրայ, որով անկախութիւն տրուած է կղզիին :

Ըստ այս համաձայնագրին, նախատեսուած էր որ 950 յոյն զինուոր եւ 650 Թուրք զինուոր, պիտի մնան կղզիին մէջ, բայց արտօնութիւն պիտի չունենան դուրս ելլելու իրենց զօրանոցէն բացի բացառիկ պարագաներէ : Մինչ ուժերու տեղաւորումէն ետք , Մարտ 29ին, նախագահ Մակարիոս ուղած էր որ Թուրք եւ յոյն զօրքերը իրենց զօրանոցները քաշուին :

Աթէնքի մէջ, ուր կիպրոսի կառավարութեան որոշումը պաշտօնապէս չէ հաղորդուած տակաւին, կ'ըսեն թէ եղածը պարզ ձեւականութիւն մըն է որովհետեւ այդ դաշնագիրը չեղեալ դարձած էր արդէն տէ ֆաքթօ եւ ղրկուած էր իր պահպանութեան խմասէն Մինչ ուժերուն յանձնուելէն ի վեր : Աթէնքի մէջ նաեւ , հինգ օրուան վիճաբանութիւններէ ետք , որոնք վերջ գտած են վստահութեան քուէարկութեամբ մը 0ի դէմ 168 ձայնով , վարչապետը «ազգային ոճիր» որակած է Յուլիսի եւ Լոնտոնի դաշնագրերուն ըստորագրութիւնը, որ տեղի ունեցած է ճարպանգլիսի վարչապետութեան օրով : Փափանդրէու յոյս յայտնած է նաեւ որ Մինչ ուժերուն ներկայութիւնը կիպրոս պիտի նպաստէ կղզիին խաղաղեցման :

Դաշնագրին ջնջումը ուրիչ կարեւոր – թիւններ ալ կրնայ տալ նախագահ Մակարիոսի որ այլեւս կրնայ պահանջել Թուրք զօրքին մեկնումը իրրեւ «օտար» բանակ որ որեւէ իրաւունք չունի կիպրոս մնալու :

կը մնայ պիտի թէ ի՞նչ պիտի ըլլայ Թուրքիոյ հակազդեցութիւնը : Անգարայի մէջ նախաբարաց խորհուրդի բացառիկ նիստ մը դումարած է եւ քաղաքական տեսակէտներ կը չարունակուին Լոնտոնի , Աթէնքի եւ Անգարայի մէջեւ :

Անպիտ որ չէ ստորագրած այդ դաշնագիրը կը խորհի թէ Մակարիոս Ա.ք.ի որոշումը կրնայ ճեղք մը բանալ այն իրաւական դրութեանց մէջ որ նուիրագործած է կիպրոսի անկախութիւնը եւ որոնք ամբողջութիւն մը կը կազմեն : Լոնտոնի մէջ վեց հարիւր յոյն կիպրացիներ բողոքեցին անգլիական մամուլին կողմնակալութեան դէմ :

Մինչ կողմէ, կղզիին հիւսիսը, նոր կըռիւներ տեղի ունեցած են Թուրք եւ յոյն համայնքներուն միջեւ : Քոքինա դիւղին մօտ, ՄԱԿի զինուորները միջամտած են արգելք հանդիսանալու համար երկու համայնքներու բախումին իսկ Քաթօ Փիր – կոսի մէջ բրիտանացի զինուորներ գերի բռնուած են յոյն կիպրացիներուն կողմէ եւ ատիպուած եղած են քալել, ձեռքերը վեր պահուած պողոտային վրայ, դէնքի սպառնալիքի տակ : Ազատ արձակուած են քիչ ետք : Դիշերն ալ ուրիչ կռիւ մը տեղի ունեցած է Թրքական Մանսուրա դիւղին կողմը :

ՄՈՍԿՈՒԱ

ՀԱԿԱՋԻՆ ՊԱՑՔԱՐԸ

Սուսլովի տեղեկագրին հրապարակումը առաջին հանգրուանն է միայն հակաչինական պայքարին : Կորհրդային մամուլը ընդհանուր արշաւանք մը սկսած է չինական ղեկավարներու սխալ դիրքաւորումներուն դէմ : Թունաւոր խմբագրականներ, յայտնութիւններ , դատապարտութեան նամակներ, վրիժառու բանաձեւեր կը լեցնեն թերթերուն էջերը : «Պրաւդա» կը գրէ ի մէջ այլոց «Կորհրդային համայնավարները լուռ չեն կրնար մնալ երբ չին ղեկավարները նման յարձակում մը կ'ընեն համայնավար կառուցման, մեր կուսակցութեան լենինեան գծին եւ մի – ջազգային համայնավար շարժումին դէմ » :

Ընդհանուր ձեւով, բոլոր յօդուածները հիմնուած են Սուսլովի տուած պատճառաբանութեանց վրայ : Աբբրանեակ եր – կիրներու մէջ, Մոսկուայի կը հետեւին դրեթէ բոլորը : Հունգարիա, անմիջապէս յայտնած էր արդէն իր հաւատարմութիւնը կրեմլինի գծած ճամբուն, ասելի վերապահ է Լեհաստանը եւ Վարշաւայի մամուլը կարճ մասեր առած է միայն Սուսլովի տեղեկագրէն, առանց մատնանշելու այն մասը ուր համայնավար կուսակցութեանց ժողովի հրաւէր կը կարդացուի :

Պուքրէշի մէջ չատ աւելի տարօրինակ մթնոլորտ մը կը տիրէ, արդարեւ, ռումանական մամուլը մէկ տող իսկ չէ հրատարակած Սուսլովի տեղեկագրէն : Սոֆիայի թերթերը, սակայն, ամբողջութեամբ հրատարակած են Սուսլովի տեղեկագիրը : Փեքին կը լռէ :

Խրուշչեւ կը չարունակէ իր հունգարական ճամբորդութիւնը : Միշտ խօսած իր ճառին մէջ, յայտարարած է թէ Զի – նացիք ամբաստանութիւններ հրատարակած են իր մասին եւ հպարտ է ատկէ : « Պէտք է բոլորովին ապուշ ըլլալ փաս – տել ուզելու համար որ աւելի դիւրին է ընկերվարութիւն կառուցանել մխ – մինակ քան թէ օգնութեամբը անոնց որոնք կանխած են այդ ճամբուն վրայ » :

Խրուշչեւ ակնարկած է նաեւ « անոնց որոնք կ'ուզեն վերապրեցնել Սթալինը , որոնչ չեն ուզեր վստահիլ մարք – լենի – նիզմի սկզբունքներուն կամ զանազան ժողովուրդներու միջեւ բարեկամական յարաբերութեանց կարելիութեան » :

« Տառապեցայ անհատի պաշտամունքէն եւ հաւանաբար խորհրդային կուսակցութեան եւ ժողովուրդին, հունդար կուսակցութեան եւ ժողովուրդին մեծ մասն ալ տառապած է», չարունակած է Խրուշչեւ «աւանդութիւն մը կայ ըստ որուն դիակ մը երբ տունէն հանեն, ոտքերը առջեւէն տնկած կը հանեն որպէսզի ետ չդայ : Այդպէս դուրս հանած ենք Սթա – լինը եւ ոչ ոք մեզի ետ պիտի բերէ : Ա – նոնք որ կը սիրեն Սթալինը կրնան իրենց տունը տանիլ եթէ դիակներու հոտը կը սիրեն » :

Շատ «տաքցած» Խրուշչեւ չէ չատ նաեւ .— «Հայր մը իր զաւակները հատքած ըլլալով անոնց սորվեցուց եղբայրաբար ապրիլ : Անոնց կը յանձնէ իրարու կապուած ոստերու խուրձ մը եւ ասպա – բէզ կարդալով, ըսաւ անոնց որ եթէ կըրնան, առանց որեւէ օգնութեան թող մէկ մէկ հատ առնեն, անկարող եղան : Ա,յն ատեն քակեց խուրձը եւ ուզեց որ նորէն փորձեն, տղաքը ոչ մէկ դժուարութիւն ունեցան քանի մը հատ առնելու իւրաքանչիւրը : Ցիշեցէք մեր նախնեաց այս իմաստուն խօսքը՝ միութիւնը զօրութիւն է» :

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ՁՕՐ . ՄԱՔՍՐԹԸՐ մեռաւ առջի օր , 84 տարեկանին չատ երկար հոդեվարքէ մը ետք : Նախագահ Ճոնսըն հրահանգած է որ «թաղուի այն բոլոր պատիւներով զոր երախտապարտ ազգ մը կրնայ ընծայել իր հերոսին» : Տրկլաս Մաքարթըրի մահով, Միացեալ Նահանգները կը կորսնցնեն պատերազմի վերջին վիպային տիպարը : Ողբացեալ զինուորականը ու – նէր պաշտպաններ եւ ընդդիմադիրներ : 1945էն 1951 Մաքարթըր իշխած է Թոքիօ, փոխ արքայի մը վարիով, հոն է երբ կը ծագէր Քորէայի պատերազմը :

ՊՐԱԶԻԼԻ հրաժարեալ նախագահը՝ Կուբար Մոնթէվիտէօ կը գտնուի իր կընոջ եւ զաւակներուն հետ : Մամուլի ա – սուլիսի մը մէջ յայտարարած է թէ չէ հրաժարած նախագահութենէն, պաշտպանած է իր կառավարութեան քաղաքականութիւնը եւ յայտարարած թէ արմատական բարեփոխումներ պէտք է հաստատուին երկրին մէջ առաջքն առնելու համար համայնավարութեան :

ՑԻՒՐԻԽի մէջ մեռած է անգլիացի ծանօթ լրագրող՝ Կորտոն Եունկ : Երկար տարիներ աշխատած է Ռոյթըրը գործակալութեան մէջ, եղած է նաեւ Տէյլի Մէյլի փարիզի ղրասենեակին պետը :

ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ԴԱՇՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Մոսկուա Թուրքիոյ հետ կնքեց բարեկամութեան ուխտ մը 1925 Դեկտեմբեր 17ին : Այդ դաշնագրութիւնը երկարաձգուեցաւ տարիներու ընթացքին, մինչեւ 1945 Մարտ 10 : Այդ թուականին Սովիէթները խզեցին իրենց սիրալիր եւ բարեկամական յարաբերութիւնը Թուրքիոյ հետ՝ պահանջելով Տարտանէլի մէջ զինուորական կայաններ հաստատել : Ցետոյ կարս եւ Արտահանը Հայաստանին կցելու հարցեր յարուցին : Սեւրի դաշնագրութեան պայմաններու գործադրութիւնը արծարծուեցաւ հայ մամուլին մէջ :

Ի վերջոյ Վիչինսկին, 1947ին, յայտարարեց Ազգերու Ընկերակցութեան խորհրդաժողովին մէջ որ կարս եւ Արտահան վերացական հողամասեր են : Քանի մը տարիներ վերջ Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Մոլոթով, աղդարարեց 1953, Մայիս 30ին, որ Ռուսաստանն ու Խորհրդային Հայաստանը որեւէ հողային պահանջ չունին Թուրքիայէն :

ԴԱՇՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԵՏԵՒԱՆՔԸ

Բոլշեւիկները իրենց արտաքին քաղաքականութիւնով պարտուած Թուրքիան ոտքի կանգնեցուցին : Անոր հողային ամբողջականութիւնը պաշտպանեցին : Սեւրի դաշնագրութիւնը չեղեալ համարեցին : Անկախ Հայաստանի գաղափարը թաղեցին : Թուրք ջարդարարներու ջատագով կանգնեցան եւ զանոնք պահեցին իրենց թաքստոցներուն մէջ :

ԿԱՐՍԻ ԴԱՇՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Այս դաշնագիրը ստորագրեցին Մ. Հայաստանի վարիչները 1921 Հոկտ. 13ին : Անոնք վաւերացուցին Մոսկուայի դաշնագրութիւնը իր ամբողջութեամբ : Թրքահայաստանի հողամասերէն զատ նաեւ յանձնեցին Թուրքիոյ, բոլոր վիճելի հողամասերը , կարս, Սուրմալու, Շարուր Նախիջեւան, Օլթի եւ Կաղզուան :

Այդ դաշնագրութիւնը նոյնիսկ քննադատեց պատմաբան բոլշեւիկ Բորեան , ըսելով՝ «ամենավատթար եւ ամենախայտառակ խաղաղութիւնն էր Հայաստանի համար» եւ նաեւ նկատեց «Հայաստանի անձնատուութիւնը » :

ԼՈՋԱՆԻ ԴԱՇՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Լոզանի մէջ, 1923 Յուլիսին , դաշնակիցները բոլորովին լքեցին Հայ Դատը : Օճախի հարցը նոյնիսկ չկրցան անոնք պարտադրել Քեմալի կառավարութեան : Բոլշեւիկները Ռուսաստանի տափաստանները առաջարկեցին հայ գաղթականութիւնը պատսպարելու համար :

Մոսկուա Թուրքիոյ հետ կնքեց բարեկամութեան ուխտ մը 1925 Դեկտեմբեր 17ին : Այդ դաշնագրութիւնը երկարաձգուեցաւ տարիներու ընթացքին, մինչեւ 1945 Մարտ 10 : Այդ Թուականին Սովիէթները խզեցին իրենց սիրալիր եւ բարեկամական յարաբերութիւնը Թուրքիոյ հետ՝ պահանջելով Տարտանէլի մէջ զինուորական կայաններ հաստատել : Ցետոյ կարս եւ Արտահանը Հայաստանին կցելու հարցեր յարուցին : Սեւրի դաշնագրութեան պայմաններու գործադրութիւնը արծարծուեցաւ հայ մամուլին մէջ :

Ի վերջոյ Վիչինսկին, 1947ին, յայտարարեց Ազգերու Ընկերակցութեան խորհրդաժողովին մէջ որ կարս եւ Արտահան վերացական հողամասեր են : Քանի մը տարիներ վերջ Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Մոլոթով, աղդարարեց 1953, Մայիս 30ին, որ Ռուսաստանն ու Խորհրդային Հայաստանը որեւէ հողային պահանջ չունին Թուրքիայէն :

ԴԱՇՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԵՏԵՒԱՆՔԸ

Բոլշեւիկները իրենց արտաքին քաղաքականութիւնով պարտուած Թուրքիան ոտքի կանգնեցուցին : Անոր հողային ամբողջականութեան համար պայքար մը ղեկին :

Ի բաց առեալ Սեւրի եւ Պաթումի դաշնագրութիւնները, վերը յիշուած բոլոր դաշնագրութիւնները Հայաստանի Հանրապետութեան տապալման պատճառ հանդիսացան :

Պրեսթ – Լիթովսկի դաշնագրութիւնը Տաճկահայաստանի հողամասերը յանձնեց Թուրքիոյ : Պաքուի խորհրդաժողովին մէջ Հայաստանի վրայ յարձակելու ծրագիրը մշակեցին : 1920 Դեկտեմբեր 2ին, Հայաստանը խորհրդայնացուցին :

Մոսկուայի դաշնագրութիւնով Թուրք եւ բոլշեւիկ բարեկամութեան դինակցութիւնը ստեղծեցին եւ Հայաստանի վիճելի նկատուած հողամասերը վերջնականապէս յանձնեցին Թուրքիոյ : Խորհրդային Հայաստանի կառավարութիւնն այ կարսի համաձայնութիւնով վաւերացուց Մոսկուայի դաշնագրութիւնը : Իսկ Լոզանի մէջ Թաղուեցաւ Հայ Դատը :

Բոլշեւիզմը ոտքի կանգնեցուց պարտուած Թուրքիան : Ան Հայ Դատին ամենամահացու հարուածը տուաւ : Սովիէթները, Երկրորդ Համաշխարհային պատերազմէն վերջ, տիրացան իրենց կորսըն – ցուցած բոլոր հողամասերուն : Բայց մէկ մատնաչափ հող ետ չստացան Թուրքիայէն :

Զ. ՋԱՏԻԿԵԱՆ

«Ազատ Օր»

ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՐՄԱՏԸ

Բ.

Երբ ծանօթանում ես այդ դասագրքե – րին, զարհ ես մի եղրակացութեան , կազմողները մտահոգուած են միայն նիւթերի հասարակական բովանդակու – թեամբ, թեմայի այժմէականութեամբ , նրա ցցուն, հրապարակախօսական քարո – զով ու խրատով , իսկ գրուածքի գրա – ւիչ դեղեցկութիւնը, մանուկի սիրտը խը – լրտող յուզականութիւնը, երեւակայու – թիւնը լարող ուժը, ժպիտ ու ծիծաղ յա – րուցող սրամիտ արկածը, բանաստեղծու – թեան սահուն տողերն ու խաղացկուն յանգերը, յիշողութեան մէջ տպաւոր – ուող պատկերը, վճիտ լեզուն եւ նրա անբռնազբօս չարաղրանքը — այդ բոլո – րը մտահոգութիւնից դուրս են: Մինչդեռ այդ միջոցներով է մանուկի սրտին ու մտքին հաղորդած դաղափարը դառնում տիրական ու տպաւորիչ : Դրանք են «ա – շաջացնում սէր ու հետաքրքրութիւն դէպի մայրենի լեզուն»: Զոր , աղքատ , հրապարակախօսական , «լրագրական » լեզուն, «մեծերի լեզուն » , որ տիրա – պետում է այդ դասագրքերում նրանց հիմնական պատճառն է եւ աշակերտների յետագայ տարիների լեզուական կուլտու – րայի ցածր մակարդակի արմատական պատճառներից մէկը, դուցէ եւ ամենա – էական պատճառը :

Լեզուն եւ մտածողութիւնը անանջա – տելի են : Միայն մաքուր, հարուստ եւ յստակ լեզուն կարող է արտայայտիչը լի – նել հարուստ ու մեկին մտածողութեան: Սխալ, անկանոն եւ աղքատ լեզուով ա – շակերտը չի կարող զոհացնել նաեւ պատմութեան եւ հասարակագիտու – թեան, կամ հանրահաշուի եւ երկրաչա – փութեան ուսուցիչներին, որքան էլ հա – կում ու սէր ունենայ դէպի տուեալ ա – ռարկան: Դպրոցում բոլոր առարկաների մայրն է մայրենի լեզուն, միայն նրա ուսուցման բարձր մակարդակով հնարա – ւոր է բարձրացնել միւս բոլոր դիտու – թիւնների ընկալումը: Ահա թէ ինչպիսի պատասխանատուութիւն է ընկած լեզուի դասագիրք կազմող եւ լեզու դասաւան – դող մանկավարժների վրայ: Դժբախտա – բար այդ պատասխանատուութիւնը չի դգացւում մեր գործող դասագրքերից :

Մեր միջնակարգ դպրոցը, նոյնիսկ ա – մենալաւ դնահատականներով աւարտող պատանին ամբողջական պատկերացում չունի հայ ժողովրդի դարաւոր ու հա – րուստ դրականութեան պատմական ըն – թացքի, նրա զարդացման փուլերի , այդ փուլերն իրար շաղկապող «նշանաւոր երկերի » եւ նրանց հեղինակների «հա – մաչխարհային նշանակութիւն ունեցող դրական ստեղծագործութիւնների » մա – սին: Այդ բոլորը մնում է իրրեւ ցան – կութիւն ծրագրի նախաբանում , իսկ բուն ծրագիրը 1600 տարուայ դրականու – թիւնից մեզ մատուցում է մի հարիւրամ – եակի դրականութիւն, այն էլ ոչ բոլոր կարեւոր երեւոյթներով :

Շատ տեղին է դրականութեան ուսուց – չի հարցը, թէ «ի՞նչ տրամաբանութիւն է թելադրել, օրինակ, ծրագիրը կազմող ընկերներին՝ ուսումնառութեան չրջա – նակներից մի կողմ թողնելու » մեր ամ – բողջ հին եւ միջնադարեան դրականու – թիւնը՝ եղիչէից մինչեւ Նարեկացի , Ֆրիկից մինչեւ Սայաթ – Նովա : Ինչո՞ւ դրականութեան ուսումնասիրութիւնն սկսւում է Խաչատուր Աբովեանից : Այս – տեղ կարող է երկու առարկութիւն լինել, — Նախ այն, որ հին եւ միջնադարեան դրականութեան երկերը՝ լինելով դրա – բար եւ միջին հայերէնով՝ անմատչելի եւ անհասկանալի են դպրոցականներին, երկրորդ՝ դպրոցական դասաժամերի սահմանափակութիւնը հնարաւորութիւն չի տալիս 1600ամեայ դրականութեան դասաւանդման եւ ուսումնասիրութեան համար: Այդ երկու առարկութիւնն էլ , ըստ մեզ, համոզիչ չեն :

Երբ առաջարկում ենք միջնակարդ դպ – րոցի ծրագրով ամբողջական պատկերա – ցում տալ հայ բամտադարեան դրակա – նութեան մասին, չի նշանակում միջնա – կարդ դպրոցում համալսարանական դա – սընթաց մտցնել: Չէ՞ որ Աբովեանն ու Թումանեանն էլ այնպէս չեն դասաւան – դում դպրոցում, ինչպէս այդ արւում է բարձրադոյն ուսումնական հաստատու – թիւններում : Այդպէս էլ պէտք է վար – ուել հին եւ միջնադարեան դրականու – թեան նկատմամբ: Պահանջը պէտք է կատարուի դպրոցական հնարաւորու – թիւնների սահմաններում :

Մեր հին դրականութեան չատ երկեր՝ Կորիւնից եւ Եղիչէից մինչեւ Նարեկացի՝ վերածուած են աչխարհաբարի եւ լեզ – ուական տեսակէտից միանդամայն հաս – կանալի են դպրոցականներին, իսկ միջ – նադարեան տաղերգուների եւ առակա – դիրների լեզուն, միջին հայերէնը, Ֆրի – կից մինչեւ Նաղաշ, գրեթէ նոյնքան է հասկանալի, որքան Աբովեանի բարբա – ռային եւ Նալբանդեանի ու Շահազիզի դրաբարախառն լեզուն: Մենք դժուա – րութիւններն անտեսելու միտք չունենք , սակայն պնդում ենք, որ լեզուական խո – չընդոտները պէտք չէ պարսպի պէս հայ ամբողջ 1500ամեակի գրականութիւնը կարեն մեր այսօրուայ դրականութիւնից եւ անյայտ պահեն մեր աչակերտութեան համար :

Եւ, ի վերջոյ, հայկական միջնակարդ դպրոցում ինչո՞ւ դոնէ տարրական ծա – նօթութիւն պիտի չտանայ աչակերտը դրաբառի մասին: Առանց այդպիսի հա – րուստ ծրագրի՝ դրականութեան դասա – նանդումը չի կարող «յանդեցնել այն բա – նին, որ աչակերտները լաւ դիտենան հայ գրականութեան նշանաւոր երկերը » կամ « հասկացողութիւն ունենան անցեալի հայ առաջաւոր գրականութեան » արժա – նիքների մասին, «խորապէս ըմբռնեն

ԵՐԳԻԾԱՆԿԱՐՁՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՄԷՋ

Ա.

Շատ խօսուած է մեր երգիծադրու – թեան, մանաւանդ անոր երկու մեծա – գոյն ներկայացուցիչներուն՝ Պարոնեանի եւ Օտեանի մասին: Եւ իրաւունքով : Սակայն համեմատաբար աւելի քիչ դրա – ղած ենք երգիծանքի միւս նոյնքան, եւ – թէ ոչ աւելի արժանաւոր մէկ ճիւղով՝ երգիծանկարչութեամբ : Անոր համար որ այս վերջինիս մասին կազմը – ւած են — ԾԱՂրանկար բառին յառաջ բերած թիւը եւ թերի իմաստին պատճա – ռաւ — սխալ եւ չամաչ վերաւորական կարծիքներ: Ահա թէ ինչու նախընտրած եմ գործածել երգիծանկարչութիւն բա – ռը, որ կը պարփակէ «հիւմըր»ի բոլոր նրբութիւնները: «Հիւմըր»ը իսկական հիմն է երգիծանքին՝ ըլլայ ան դիրով թէ դիծով :

Պէտք է ընդունիլ, սակայն, թէ վերջին

հայ գրականութեան կատարած առաջա – դիմական դերը եւ «մի չարք ստեղծա – գործութիւնների համաշխարհային նշա – նակութիւնը : Հայ դրականութեան դի – տակները, առաջին հերթին, մեր միջնա – դարեան դրականութեան գոհարներին են տուել « համաչխարհային նշանակու – թիւն » : Այդ մոռացութեան են մատնել ծրագրի կազմողները : Միջնադարեան դրականութեան այդ դնահատականով չեն նուազում, ի հարկէ, մեր նոր ու նորա – գոյն դրականութեան դերն ու արժէքը : Ընդհակառակն, դրանք աւելի պարզ ու հասկանալի կը դառնան, ոչ իրրեւ միայն 19րդ դարի կէսերից սկսած, այլ հա – րուստ ժառանգութեան վրայ աճած նոր իրականութիւնն արտայայտող նոր դրա – կան իրողութիւններ :

Իսկ ինչ վերաբերում է դպրոցական դասաժամերի սահմանափակութեանն ու յաղեցուածութեանը, ապա մեր խորին համոզմամբ, լաւ ծրագրով, լաւ դասա – գրքով եւ լաւ ուսուցչով լաւ դպրոցում աչակերտները հինդ ժամուայ ընթացքում աւելի չատ բան կ'իմանան ու կը սոված – րեն, քան ոչ լիարժէք դպրոցում, վատ ծրագրով, անյաջող դասագրքով եւ թոյլ ուսուցչից կը սովորեն տասը ժամուայ ընթացքում :

Նոյնիսկ մի հարիւրամեակի դրակա – նութեան դասաւանդման համար կազմը – ւած ծրագրերն ու դասագրքերը ունեն ա – ղաղակող թերութիւններ : Հէնց թէկուզ միայն այդ կարճ ժամանակաչրջանի դրա – կանութիւնը եթէ նկատի առնենք, ապա ապշել կարելի է, թէ որքան անփոյթ եւ մակերեսայնօրէն են մօտեցել ծրագրերի հեղինակները իրենց գործին :

ՎԱՂԱՐՇԱԿ ՆՈՐԵՆՑ

(2 Շար.)

տարիները՝ երգիծանկարչութիւնն հետզհետէ սկսած է գրաւել իր պատուա – տեղը մեր մօտ՝ որքան ուրիշներու :

Որքան որ հին ժամանակներու մէջ կ'երեւակուած ըլլայ՝ երգիծանկարչութիւ – նը, իր իսկական իմաստով՝ համեմատա – բար նոր արուեստ մըն է աչխարհի մէջ :

Ուրախալի եւ մխիթարական երեւոյթ է որ անիկա, մանաւանդ վերջին քսա – դարու ընթացքին սկսած է լայնօրէն ի – րարկուիլ եւ գտնել իրեն արժանի տեղ նաեւ մեր մէջ :

Հայվի 19րդ դարու առաջին կիսուն որ անիկա մուտք գործեց՝ նախ եւ առա – Ֆրանսա : Արդարեւ, 1830ին, Լուի Ֆի – լիպի խառնակ չրջանին էր որ նոր պա – րարներով առլցուն լրագրեր մը, Ֆիլի – պոն, հակադրելու մտօք տիրող ապա – նած բարքերուն՝ դաղափարը ունեցած հիմնելու երգիծաթերթի մը «Լա Քարի – քաթիւր» անունով, որ չատ չանցած պիտի վերածուէր « Շարիվարի»ի: Ի – ձեռներէց եւ խիզախ նկարագրին չա – բախտաւոր մէկն էր Ֆիլիպոն: Արդարեւ այդ չրջանը, տեսակ մը «Ոսկեդարն երգիծանկարչութեան: Փարիզ հաւաք – ուած էին բոլոր անոնք որ կը հաչուուին իրրեւ տաղանդ : Տոմիէ, Կավառնի, Մո – նիէ, Թրավիէս, Տորէ եւն.: Ֆիլիպոն համախմբեց այս անզիւտ հոյլը իր թեր – թին չուրջ եւ դանոնք գործի մղեց : Ա – պիսով՝ առաջին փորձը եղաւ նաեւ ա – սակին մէջ լաւագոյնը: Անիկա օրինա – հանդիսացաւ չրջակայ գրեթէ բոլոր եր – կիրներուն, որոնք տասը տարուան ժա – մանակամիջոցին մէջ՝ ունեցան բոլո – ալ իրենց նոյնանման թերթը :

Հակառակ պետականութենէ դուրս մը ըլլալուն՝ Հայերը այնքան ալ ե – չմնացին եւրոպական երկիրներէն: Ա – դարեւ, 1855ին, միւսներէն հազիւ չո – տարի ետքն էր որ, ինչպէս կը յայտնի – բերէ Գ. Սեւիսեանեան Երեւանի «Ծիծ – կաղիր»ին մէջ (Թիւ 3), Պոլսոյ մէջ կը տեսնէր «Զուարթախօս» անունով յա – յտաւ թերթերէն «ծաղրաբանական բա – նաստիրական » չարաթաթերթը, հա – մեմուած երգիծանկարներով, որոնց գլ – խաւոր «թեմ»ը կը կազմէր «օտարա – լութիւնը Հայերու մօտ» (հին բայց ո – քան այժմէական նիւթ մը): Դժբախտա – բար չի յիչատակուիր նկարիչին անու – նը : Անկէ երեք տարի ետքը Յ. Սվաճե – միչտ Պոլիս , կը հիմնէ «Մեղու» թերթը, որ բաւական երկար կեանք մը կ'ունե – (1856 – 1874) , ուր կ'երեւան նաեւ եր – գիծանկարներ : Այդ չրջանէն՝ մեզի հա – սած են Յ. Հէքիմեան անունով մէկու – փորձերը : Այդ թուականէն մինչեւ 190 – աչքառու անունի գրեթէ չենք հանդի – Մինչեւ անդամ Թիֆլիսի մէջ 1906ին բաւարակուիլ սկսած «Խաթաբալա» ե – գիծաթերթը, որ վիմատիպ երկդոյն թ – քանչելի նկարներով զարդարուած էր իրրեւ երգիծանկարիչ ունէր գերմա – ցի մը, Ռոտտեր անունով :

Օսմ. Սահմանադրութեան բերած ա – զատութեան չնորհիւ հրապարակ ելան

ՍԹԱԼԻՆ՝ ՆՈՐ ԴԻՄԱԳԻԾՈՎ

Նոյեմբեր 1917 : Յեղափոխութիւնը յաղթական է: Սթալին իրր «Աղգութեանց Կոմիսար» հաստատուած է մռայլ ու ահուր գրասենեակի մը մէջ, իրրեւ գը – բաղուհի ունենալով Նատիա Ալիլուե – վան, որ հիմա, թողած իր ուսումնասէր – նը, ամբողջ հոգիով ու իր երիտասարդա – կան խանդավառութեամբ, որոշած է իր սիրտն ու կեանքը ի սպաս դնել ընկեր – վարութեան եւ նոր կոմիսար Ժողեֆ Սթալինին :

Սթալին գրեթէ նախարար մըն է : Սա – կայն տակաւին գոյութիւն ունեցող յե – ղափոխական վերիվայրումներուն մէջ կրնայ իր աթոռը կորսնցնել, եթէ ոդի ի բուին չպաչտպանէ դայն ...

Երբ իր քաղաքական վիճակը նուազ անկայուն կ'ըլլայ կուսակցութեան 8րդ համագումարէն ետք, որ իր իրաւասու – թիւնները կ'ընդլայնէ, Կոմիսար Սթալին կ'ամուսնանայ իր քարտուղարուհիին՝ Նատիայի հետ, 24 Մարտ 1919ին :

Քաղաքապետարանին մէջ պարզ արա – րողութիւն մը : Ազատ մտածողի զաւակ, Նատիա կը հրաժարի եկեղեցական ծիսա – կատարութենէն :

Ամուսնութեան վկաներն են՝ Սթալինի կողմէ իր մտերիմ բարեկամը Ենուկիձէ , կուսակցութեան կեդր. կոմիտէի քար – տուղար, իսկ Նատիայի կողմէ իր խորթ եղբայրը, չեկայի անդամ Սթանիսլաս Ռեեւնս :

Երիտասարդ ամոլը — Նատիա տասնը – եօթ տարեկան է, իսկ Սթալին երեսունը ինը — կը հաստատուի Կրեմլին, ցարերու սպասաւորներու տաղաւարին մէջ :

Զինուորական հրամանատարը կը հայ – թայթէ մէկ քանի գործածուած կարա – սիներ: Ինչ կարեւորութիւն ունին սա – կայն այդ բոլորը : Նատիա երջանիկ է : Կը զգայ թէ ինք եւ իր ժողեֆը նախա – սահմանուած են մեծ գործերու : Սթա – լինի մասին իր գրած հատորին մէջ , Էմմանուէլ ա՝Աթիէ այսպէս կը նկարա – գրէ գեղանի Նատիան .—

« Հանդարտաբարոյ է ան, դողտրիկ բերանով մը, յատկանչական դիծերով դէմք մը, քիթ մը եւ աչքեր, նման Ռուպ – լեվի նկարած կոյսին: Իր երկար վիզը , որուն վրայ սփռուած են իր սեւ վարսե – րը, իրեն կուտան գլխիչ տեսք մը: Երբ բարեկամուհի մը գինք թատրոն կը հրա – ւիրէ, կը պատասխանէ .

— « Ժամանակ չունիմ, Միչտ պէտք է բան մը ընել Ժողեֆի համար, թուղթեր փնտռել, գիրքեր բերել դրադարանէն , կերակուրը պատրաստել: Իրեն կը սպա – սենք, բայց երբեք չենք դիտեր թէ ե՞րբ պիտի ճաչենք ...» :

Իրրեւ կատարեալ քաղքենի մը, Սթա – լին օրինակելի ընտանեկան կեանք մը կը վարէ :

Իր կենսագիրներէն մէկը՝ Պաժանով , կը հաստատէ .—

« ... Այս կրճատ քաղաքագէտը ուրիչ մոլութիւն չունի : Ոչ գրամբ կը սիրէ , ոչ հաճոյքը , ոչ մարզանքը եւ ոչ ալ կի – ները: Այո, կիները, բացի իր սեփական կնոջմէն , դոյութիւն չունին իրեն հա – մար »:

Այս խստամբեր եւ օրինակելի ու պարզ կեանքը, այնպիսի չրջանի մը, ուր ամէն ոք ընդհանուր խառնաչփոթութեան մէջ կ'օգտագործէր կացութիւնը, Սթալինին կ'ապահովէն բարոյական անկողմնակա – լութեան համբաւ մը, զոր ինք կը դիտ – նայ օգտագործել յօդուտ իրեն: Դարձ – եալ իր կենսագիրներէն ուրիշ մը՝ Իսա – հակ Տէօյչէր, կը գրէ .—

« ... Իր խստամբեր մտերիմ կեանքը հաճելի կը թուէր Կուսակցութեան , ո – րուն մաքրակրօն մտածումը սկսած էր մտահոգութիւն դառնալ, կրեմլի մէջ հետզհետէ տեղ դտնող անբարոյական կենցաղին պատ – ճառով »:

Հետզհետէ այս մաքրակրօնութիւնը Սթալինը կը դարձնէն մռայլ ու լուռ ա – նձ, յաճախ բարկացած տրամադրու – թեամբ լեցուն : Երբեմն կը ծիծաղի , սակայն այդ ծիծաղին ներքեւ կարծես թաքնուած է յետին միտք մը: Իր շրջանները կը կապտէ երբեմն, խոժո – ռած ձեւ մը ուղղելով անոնց :

Սթալինի քենին, Աննա Ալիլուե – այսպէս կը նկարագրէ այդ պատկերը .

« ... Ցաճախ կը ծիծաղի , առանց երիտասարդ ծիծաղով մը, — կը պատ – տարօրինակ պատմութիւններ: Ցետոյ, քննելով իր շուրջիններուն դէմքերը, նոյն տարօրինակութիւնները կը կապկել , արտառոց ձեւով մը ...

Այս քանի մը տողերուն համար, որ – նք գրուած էին Սթալինի հարեմական միւռումով, Աննա Ալիլուեվան կ'աքսորուի Սիպերիա ...

Իր ամուսնութենէն անմիջապէս ետք Նատիա բնաւ չէր դիտեր թէ՝ ինչ կ'անցնէին ու կը դառնային Ռուսաս – նի մէջ եւ ուչինչէ կը կասկածէր : Երբ ամուսինը ամենաչքո դարձաւ, երբ սարդ կինը չարունակեց անոր ունենալ կոյր պաչտամունք մը: Բազմաթիւ կոմունիստներ Սթալինը նկատէին իրր կարմիր Պապ մը, ընդհակառակն, կը հաւատար թէ ինք լինի պատերէն դուրս կառուցուելիք ռու – սական մէկ լաւագոյնը: Անիկա օրինա – հանդիսացաւ չրջակայ գրեթէ բոլոր եր – կիրներուն, որոնք տասը տարուան ժա – մանակամիջոցին մէջ՝ ունեցան բոլո – ալ իրենց նոյնանման թերթը :

Հակառակ պետականութենէ դուրս մը ըլլալուն՝ Հայերը այնքան ալ ե – չմնացին եւրոպական երկիրներէն: Ա – դարեւ, 1855ին, միւսներէն հազիւ չո – տարի ետքն էր որ, ինչպէս կը յայտնի – բերէ Գ. Սեւիսեանեան Երեւանի «Ծիծ – կաղիր»ին մէջ (Թիւ 3), Պոլսոյ մէջ կը տեսնէր «Զուարթախօս» անունով յա – յտաւ թերթերէն «ծաղրաբանական բա – նաստիրական » չարաթաթերթը, հա – մեմուած երգիծանկարներով, որոնց գլ – խաւոր «թեմ»ը կը կազմէր «օտարա – լութիւնը Հայերու մօտ» (հին բայց ո – քան այժմէական նիւթ մը): Դժբախտա – բար չի յիչատակուիր նկարիչին անու – նը : Անկէ երեք տարի ետքը Յ. Սվաճե – միչտ Պոլիս , կը հիմնէ «Մեղու» թերթը, որ բաւական երկար կեանք մը կ'ունե – (1856 – 1874) , ուր կ'երեւան նաեւ եր – գիծանկարներ : Այդ չրջանէն՝ մեզի հա – սած են Յ. Հէքիմեան անունով մէկու – փորձերը : Այդ թուականէն մինչեւ 190 – աչքառու անունի գրեթէ չենք հանդի – Մինչեւ անդամ Թիֆլիսի մէջ 1906ին բաւարակուիլ սկսած «Խաթաբալա» ե – գիծաթերթը, որ վիմատիպ երկդոյն թ – քանչելի նկարներով զարդարուած էր իրրեւ երգիծանկարիչ ունէր գերմա – ցի մը, Ռոտտեր անունով :

Օսմ. Սահմանադրութեան բերած ա – զատութեան չնորհիւ հրապարակ ելան

(3 Շար.)

քիւով երգիծաթերթեր (կիկօ, խարա – զան, կավռօշ եւն.) իրենց քաշելով առա– ւել կամ նուազ օժտուած նկարիչներ : Այս բոլորին մէջ միակը ըլլալով, թէ իրրեւ երգիծապիր եւ թէ «Կավռօշ» թերթի տէր եւ տնօրէն՝ երուանդ Թօլայեան ունեցաւ ամէնէն երկար կեանքը : Անիկա հան – դիսացաւ կերպով մը՝ մեր Փիլիփոնը : Գիտէր խանդավառել նորելուկ ուժերով, եւ մանաւանդ խանդավառել, քաջալերել եւ դործի մղել զանոնք : Ցետագային փայլող երգիծանկարիչներէն մաս մը՝ այդ օրերուն մէջ է որ «մկրտուած» են : Ցոյն օրերուն համար մէկ քանին՝ Գր. Մխի – թար, Արմենակ Տէր Ցակոբեան (ներկա – յիս քահանայ՝ Ցունաստանի մէջ (Քոքի – նոս) Մեսրոպ քհնյ. Տէր Ցակոբեան ա – նունով), Զարեհ Գալֆայեան , Լաքքա, Տիրան Ա.էմմեան (Պէյրութ) , այս ատ – ոնք էին որ կը գրաւէին եւ ուրիշներ : Պոլսէն դատ ուրիշ երկիրներու մէջ ալ լոյս տեսան քիւով մեծ բայց կեանքով կարճ՝ բազ – մաթիւ թերթեր : Երգիծանկարը մուտք գործեց նոյնիսկ օրաթերթերու մէջ, ինչ– պէս Ճակատամարտ, Ժողովուրդի Ձայն, Նոր Լուր, Արեւ եւայլն :

Սահմանադրութեան շրջանին ամէնէն վաւերական երգիծանկարիչը կարելի է նկատել Արամ Անտոնեանը, որուն գծա – դրութիւնները թէեւ իրենց տեսակէտով ա– մէնէն բարձրորակն են, ինչպէս ցոյց կու տայ իր «Կաւէ Արձաններ» գիրքը : Նոր շրջանին որոշ համբաւի տիրացած էին նաեւ Վահրամ Մանուկեան (Եղիպտոս) եւ Ֆիլիփ Արփիարեան (Հալէպ), Թեհրանի մէջ Մարգար Ղարարէդեան, որ այսօր այնքան դնահատուած քնարերգակ – բանաստեղծ եւ նկարիչ մըն է, «Դիւ» ծած– կանունով երգիծանկարներ տուած է նոյն քաղաքին Բոքոն երգիծաթերթին :

Բայց 1922ին, Իզմիրի դէպքերուն հե – տեւանքով, թրքահայութիւնը անդամ մը եւս բոնեց արտագաղթի ճամբան : Կավ– ռօշ փոխադրուեցաւ Փարիզ, իսկ անոր աշխատակիցները մեծ մասով ցրուեցան այս ու այն կողմ :

Հոս կ'ուզեմ յիշատակել նաեւ անունը Շահնուր Քերեսթէճեան անունով հա – մակրելի երիտասարդի մը, որ նոյն օրե – րուն, Պոլիս՝ ներկայացաւ ինձի , ցոյց տալու համար բաւական ճարտարօրէն գծուած իր գործերէն մէկ քանի հատ : Այդ երգիծանկարները նոյն շրջանին հր– րատարակուեցան « Նոր Լուր»ի մէջ : Կը կարծէի թէ օր մը մեր երգիծանկարիչ – ներէն մին պիտի դառնար : Որքան մեծ եղաւ «յուսախաբութիւնս», բայց մանա– նաւանդ ուրախութիւնս, երբ հազիւ մէկ քանի տարի անց՝ լսեցի իր մասին : Զայնը կուգար Փարիզէն, ուր նոյն Շահ– նուրը կը փայլէր ոչ իրրեւ երգիծանկա– րիչ, այլ... մեր ղրականութեան երկնա– կամարին ամէնէն փայլուն աստղերէն մին՝ Շահան Շահնուր անունով :

Կորուստ մը երգիծանկարչութեան՝ բայց իՙնչ մեծ չահ ղրականութեան հա – մար :

Փաստ մը եւս թէ դէպի իՙնչ բարձր ո– լորտներ կրնայ ճամբայ բանալ երգիծա– նկարչութիւնը, զոր ոմանք արհամար – հելու չափ յառաջ կ'երթան ... :

Որքան ալ արժէքաւոր եղած ըլլան մինչեւ հոս յիշուած անունները, հազիւ թէ կարելի ըլլայ զանոնք դասել «ամա – թէօր»ներու դասակարգէն դուրս :

Որքան տարբեր եւ մխիթարական ձե – ւով կը ներկայանայ կացութիւնը, այսօր : Շնորհիւ տեղի ունեցած յեղաշրջումնե – րու, մտայնութեան փոփոխութիւններու, քաղաքակրթուած ազդերու հետ աւելի սերտ չփումներու եւ ընդհանուր զարգա– ցումի հասած աստիճանին, երգիծանը – կարչութիւնը այսօր մեր մէջ եւս կարելի է հասած նկատել այնպիսի հասունու – թեան մը, մակարդակի եւ որակի այն – պիսի բարձրութեան մը՝ զոր անվարան կարելի է բաղդատութեան դնել չատ եր – կիրներու լաւագոյն արուեստագէտներու հետ :

Պարբերաբար մեղի կը հասնին, աչ – խարհի այս ու այն կողմերէն արձագան – գը նոր անուններու՝ այս մարդին մէջ, ո– րոնց գործերը տեսնելու առիթը դժ – բախտաբար միշտ չի տրուիր մեղի : Ամե– րիկեան թերթերու մէջ երբեմն կը հան – դիպինք Շերվանեան անունով արուես – տագէտ Հայու մը գծանկարներուն : Տըր– ուած ըլլալով Ամերիկայի նպաստաւոր պայմանները, բնական էր հանդիպիլ ա – ւելի մեծ թիւով ուրիշ հայ երգիծանկա – րիչներու անունին, այնտեղ, մինչդեռ ընդհանրապէս Մերձաւոր Արեւելքն է որ հայթայթած է անոնցմէ մեծագոյն եւ ա– մէնէն ներկայանալի թիւը : Այսպէս օ – րինակ, Հրանդ Անդրանիկեան , զոր անց– եալ տարի հողին յանձնեցինք հոս՝ Գա – հիրէի մէջ: Մանուկներու հոդիէն ներս թափանցել դիտցող այս նուրբ եւ քնքոյշ արուեստագէտը տարիներ չարունակ զարդարած է եղիպտոսի մեծագոյն ման– կական չաբաթաթերթ Սամիրի էջերը՝ համեստօրէն պահուելով « Հարուն » ծածկանունին տակ :

Բաւական մեծ է անոնց թիւը : Կան որ կը գործեն իրրեւ փրոֆէսիոնէլ, լայնօ – րէն չահելով իրենց կեանքը : Կան դեռ ուրիշներ, որոնք արդէն իսկ մտած են յաջողութեան ճամբան եւ արագ քայլե – րով կը յառաջանան : Եթէ անկարելի է յիշատակել բոլորին անունները, բայց հարկ է մասնաւորաբար ծանրանալ Հա – լէպ ծնած եւ այսօր Պէյրութ բնակող Մասիս Արարատեանի վրայ, որ մանա – ւանդ վերջին մէկ քանի տարիներս ըս– կըսաւ փայլիլ հոն եւ որուն այս ասպա – րէզին մէջ յառաջդիմութեան այնքան հաճոյքով կը հետեւինք, Նայիրի էջե – րուն մէջ երեւցած իր որքան երգիծանը– կար պլուխներու նոյնքան եւ յօրին – ուածքներու միջոցով : Ապահովաբար ա – պագային իր մասին չատ խօսիլ պիտի տայ իմ երիտասարդ բարեկամս, որուն այժմէն իսկ պատուոյ տեղ մը վերապահ– ուած է այս մարզին մէջ, վստահ ենք :

ԱԼ. ՍԱՐՈՒԽԱՆ

(1 Շար.)

ԻՏԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ

ՆԿԱՐԻՉ ԽԱՉԻԿ ՓԻԼԻԿԵԱՆ

—o—

ՄԻԼԱՆՕ, (Ցառաջ).— Հայկական Տան մայր սրահը ժամանակէ մը ի վեր պար– բերաբար կը ներկայանայ որպէս պատ – կերասրահ՝ հայ արուեստագէտներու ստեղծագործութեանց :

Նմանօրինակ դովելի ձեռնարկ մը իր կարգին իրագործեց նաեւ Իտալիոյ Հա – յոց վարչութիւնը :

Օրուան նկարիչը , երիտասարդ Խա – չիկ Փիլիկեան , ներկայացուց Բժ. Եր – ուանդ Արզումանեան, անոր մէջ վեր հա– նելով ոչ միայն նկարիչը՝ այլեւ երգիչն ու արուեստագէտը :

Խաչիկ Փիլիկեան, իսկապէս արուես – տագէտի ճշմարիտ խառնուածքով օժ – տուած նկարիչ մըն է :

1961ին, Հռոմի մէջ կատարուած Մի – ջազդային ցուցահանդէսին արժանացած է երկրորդ մրցանակի, իր «Ցաւիտենա – կան սէր» կտաւով :

Իր դծագրութիւնը պերճ է , էական : Կենդանագիրներ, կենդանի եւ մեռեալ բնանկարներ, խորհրդապատկերներ կը յաջորդեն իրարու, թիւով՝ երեսունըե – րեք, իրենց բնոյթովը յիշեցնելով մէկէ աւելի նկարչական դպրոցներ :

Նախքան պատկերասրահին բացումը՝ մեր արուեստագէտը լսեցուց իր ձայնը , երիտասարդ ձայնագրութիւններու միջո – ցաւ, տեղի ունեցած՝ 1961ին , հայրենի հողին վրայ : Ի մէջ այլոց լսեցինք Սարո– եանի երգը՝ Արմէն Տիգրանեանի «Անուշ»էն, Կոմիտասի «Կռունկ»ը, Սմբատ Շահա – զիզի «Երազը», Վերթիկն, Փուչչինիէն , Տանիէլեթիէն, Պիզէէն, Մուսորկսքիէն : Ի մասնաւորի առաւել եւս յաջող է՝ երբ իր երգը ողբերգական, կրքի եւ հրահրեալ ցասումի պահերուն ուժականութիւնն է որ կը յայտնաբերէ :

Լիուլի յաջողութիւն կը մաղթենք մեր երիտասարդ արուեստագէտին :

Ա. ՍՐ.

ԿՈՉ ՓՐԱՆՍԱՀԱՅՈՒԹԵԱՆ

—o—

Միացեալ Նահանգներու Մալաթիոյ Կրթասիրաց Ընկերութեան կեդր. վար – չութիւնը կոչ մը ըրած է Ամերիկահա – յութեան Ապրիլեան Նահատակներու յի – շատակին կառուցուելիք յուշարձանի մը համար, Նիւ Եորքի Մայր – եկեղեցւոյ կից :

Այս առթիւ Միութեան Լիոնի մասնա – ճիւղը հետեւեալ կոչը կ'ընէ Ֆրանսայի Հայութեան :

Մալաթիոյ Կրթասիրաց Ընկերութեան Լիոնի մասնաճիւղը մեծապէս խրախուս– ուելով Ամերիկայի իր կեդրոնական վար– չութեան կողմէ Ամերիկահայ գաղութին ուղղուած յոյժ հայրենանուէր կոչէն , իր կարգին Ֆրանսահայ գաղութին ու – շադրութեան կը յանձնէ այս սրտապնդիչ պարագան, որպէսզի վերանորոգիչ նոյն ոգիով առլցուած, ձեռք ձեռքի տանք եւ երկու միլիոնի մօտ մեր անմեղ զոհերու յիշատակը յաւերժացնող յուշարձաններ կառուցանենք մեր եկեղեցիներու եւ Մշա– կութային Տուներու կողքին եւ թէ ալ , այս նուիրական գործին դուրընթաց , մեր արդար Դատը լաւագոյն կերպով պաշտպանելու ձեռնարկենք, որու համար ալ բացարձակապէս անհրաժեշտ է որ մէյ մըեակ եւ զօրաւոր ճակատով մը ներ – կայանանք Ազդերու ժողովին :

Այս ոգիով ալ, սրտագին կոչ կ'ընենք Ֆրանսահայ բոլոր ազգային միութիննե– րուն, կրօնական ընկերակցութիւններուն, քաղաքական, մշակութային եւ այլ կազ– մակերպութիւններուն անխտիր, որպէսզի այս սրբազան նպատակին լաւագոյնս ար– դիւնաւորման համար անյապաղ գործի լծուինք :

Ի դիմաց Մալաթիոյ Կրթասիրաց Ըն – կերութեան Լիոնի մասնաճիւղի վարչու – թիւն :

ԴԻՒԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

—o—

ՊԱՏՈՒՈՑ ՔԱՂԱՔԱՑԻ

Հայաստանի երկրորդ մեծ քաղաքին՝ Լենինականի Պատուոյ քաղաքացիի կո – չումը ստացան նկարիչ Մարտիրոս Սար – եան եւ երգահան Արամ Խաչատրեան :

ՕՏԱՐ ԱՑՑԵԼՈՒՆԵՐ

Քանի մը օրուան համար Հայաստան այցելած են Հնդկաստանի ազգային դի – ւանատան անօրէնը՝ Պհարակավա եւ կալկաթայի համալսարանի պատմութեան կաճառի դասախօսներէն Ն. Սինհկ : Այս վերջինը մտադիր է հրատարակութեան տալ աշխատութիւն մը, նուիրուած Հնդ– կահայերու պատմութեան :

ԹՈՒՐԳՄԱՆԻՉ ՄԵՔԵՆԱՑ

Աչխարհի մէջ առաջին անգամ ըլլալով հայ գիտնականները պատրաստած են մե– քենայ մը, որ կրնայ թարգմանութիւններ կատարել :

Առ այժմ, մեքենան պիտի թարգմանէ ռուսերէնէ հայերէն: Այդ նպատակով կազմուած է ութ հազար ռուսերէն եւ նոյնքան մըն ալ հայերէն բառերէ բաղ – կացած յատուկ բառարան մը : Ցետագա– յին մեքենային պիտի «սորվեցնեն» նաեւ թարգմանել անդլերէն եւ ապա՝ տասը ուրիշ լեզուներ :

ԽՈԴԵԴԱՆ

—o—

Ապա նրա վրայ հանեց պարանը , խուտուտ տուեց պոչատակին եւ Ծուլա – ասրի պաղաքին նայելով երկար սուլեց : Սեւաբերու ուղը, խրտնելով, արագօրէն ժպղցեց լերան լանջն ի վեր եւ անհետա– ցաւ տեսադաշտից :

— Խառնուե՛ց,— հաբցրեց Սահփանը Ծովասարին նայելով :

Խառնուեց , — պատասխանեց Թամօն, քաջալերելով աւանդապահ դիւղացուն : Ներկաների մէջ Շնկոյին ճանաչող մի քուրդ կար, որ գնում էր Մարուքայ սա– րի կողմերը: Սահփանը նրան քրդերէն պատուիրեց .

— Խոդեդանը պահւում է, Քիրւլօ , ասա Շնկոյին , որ անպայման ներկայ լինի իր խաչերէօր հարսանիքին :

— Աչքիս վրայ,— ասաց քուրդը եւ ճանապարհ ընկաւ : Նա գնաց դէպի Մոռկանի կողմերը, իսկ Սահփանը իր բարձկանով ուղեւորուեց դէպի Արինոք :

ԽՈԴԵԴԱՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

Սահփանի վերադարձից մի օր յետոյ Տօնէն նկատեց Բռնաչէնի վրայով անցնող արագիլների մի խումբ :

— Տղերք, լաղլաղները թռնում են, գնանք հարսին բերենք, — ասաց նա դէ– պի երկինք նայելով : Եւ, իսկապէս, ի – րենց թիակաձեւ սպիտակ թեւերը պար– զած, Մուշի դաշտի կողմից դէպի Ծո – վասար էր սլանում արագիլների մի ա – հագին երամ :

Հետեւեալ առաւօտ քաւոր Տօնէն, ըմ– սահփանը եւ Օնէն ձիերով ճանապարհ ըն– կան դէպի Քրդագոմ : Վերջինս իր թամ– բի վրայ դրած տանում էր մի սպիտակ մաքի : Այդ ոչխարը տանում էին փեսայի կողմից հարսի տանը մօրթելու :

Քաւոր Տօնէն մէջքին կապել էր մի խուրջին : Մէջը կար հինայ եւ չամչով զարդարուած մի խաչ – գաթա :

Քոլոսիկի մօտ նրանց միացաւ Շինա – կան Պօղոսը :

Երբ նրանք տեղ հասան՝ Տօնէն ասաց .

— Լաղլաղները թռան, քեռի Մարտո, եկել ենք աղջկադ տանելու :

— Բարով էք եկել, — ողջունեց տա – նուտէրը եւ աւելացրեց :

— Ոսկիները բերեցի՞ր :

: — Բերել եմ, խնամի Մարտո, — պա– տասխանեց քաւորը, ձեռքը դէպի ծոցը տանելով :

— Մակրտոցն էն է, — պատի տակին մի մեծ կաթնաման ցոյց տալով, ասաց Մարտոն :

— Սրա վրայ դնե՞մ :

— Ներն ու բարին դրա մէջ է ,— հան– դիսաւորութեամբ բացատրեց չինականը՝ բեղերը ոլորելով :

Տօնէն մօտեցաւ եւ, քսակը բաց անե – լով, հինդ կարմիր ոսկի իրար եաեւից համրելով զնդացրեց մակրտոցի կափա – րին, տանտիրոջ մատնանշած տեղը :

Հիւրերը մի փոքր հանգստացան եւ ա– պա հաւաքուելով Ոսկոյ յարկի տակ, ըս– կըսեցին դուարճանալ : Ծխական քահա – նան, որ ներկայ էր այնտեղ , աղջկայ տանից երեք լոչ վերցնելով դրեց մի – մեանց վրայ եւ առաջարկեց երկու նոր խնամիներին (Խոդեդանը հայր չունէր , ուստի խնամու դերում հանդէս եկաւ քա– ւոր Տօնէն) բռնել հարի ծայրերից ու քաշել :

Երբ նրանք բռնեցին, քահանան ասաց .

— Աստուածային հրամանով եւ կանո – նիւք Հայրապետաց, քու աղջկանդ՝ Բա – յաին, տուի՞ր Արինոքցի Աստուրին :

— Հրամեր էք, ամենայն սիրով տուի , — ասաց երկրագործ Մարտոն :

— Աստուած չնորհաւոր անի ,— զոչե – ցին հանդիսականները :

Վերջին խօսքի վրայ երկու խնամիները քաշեցին իրենց բռնած հարը : Տօնէն լա– ւագի խոշոր մասը պոկելով դրեց ծոցը, որ տանի Արինոք :

— Հարսի խամաթը փեսի տուն գնաց , — ասաց քահանան :

Հարը կարելուց յետոյ, քաւոր Տօնէն հինան եւ խաչ – գաթան դրեց մաղի վը– րայ ու, դլխին առնելով, սկսեց պարել : Ալուտինջու հարսը քաւորին մի թաչկի– նակ տալով, վերցրեց հինան, ջրով չա – ղախեց եւ դրանով ներկեց թագուհու ձեռքը : Ընկերուհիները մօտեցան եւ ի – րենց ձեռքերը քսեցին Բայազի հինայած ձեռքին : Ապա խաչ – գաթան մաս – մաս անելով՝ բաժանեցին հանդիսականներին :

Մինչդեռ խորվուն կը պատրաստուէր, Բայազի ընկերուհիները հերթով կարմիր ներկեցին հիւրերի եղունդներն ու գոյգ ձեռափները եւ, իրար մօտեցնելով , չորով ամուր կապեցին :

Ուշ երեկոյեան ինջոյքն սկսուեց , որ տեւեց մինչեւ կէս գիշեր : Երբ տանտի – րոջ աքաղաղը կանչեց, վարպետուհին սկսեց զարդարել հարսին : Ընկերուհինե – րը նրա չուրջը բոլորած երգեցին .

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ԿԱՐԴԱՑԵՔ ՏԱՐԱԾԵՑԵՔ «ՅԱՌԱՋ»Ը

ՄԵՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ

ԱՊՐԻԼ ՈՒԹԻՆ

Կը լրանայ *Յառաջի* վերիրատարակման 19րդ տարին եւ մեր բաժանորդներու մեծ մասին տարեշրջանը : Կը խնդրենք որ բարի ըլլան նորոգել իրենց բաժանորդագրութիւնը, առանց սպասելու առանձին դիմումներու :

Կրկին շնորհակալութիւն մեր բոլոր պարտաճանաչ բաժանորդներուն որոնք կ'ապահովեն թերթիս կանոնաւոր հրատարակութիւնը :

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ «ՅԱՌԱՋ»Ի

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այրի Տիկին Աննա Բուզաղեան, Տէր եւ Տիկին Արմէն Բուզաղեան եւ զաւակները, կը ծանուցանեն թէ այս Կիրակի (Ապրիլ 12), հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի յետ պատարագի ժամը 11·15ին, իրենց ամուսնոյն, հօր եւ մեծ հօր ՏԻԳՐԱՆ ԲՈՒԶԱՂԵԱՆԻ մահուան քսանամեակի առթիւ, Փարիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցին :

Կը հրաւիրուին հանդուցեալին յիշատակը յարգողները :

×

Տէր եւ Տիկին Արմէն Բուզաղեան եւ զաւակները, Բժիշկ եւ Տիկին Ժան Մհ – տաքսեան եւ զաւակները, կը ծանուցա – նեն թէ այս Կիրակի (Ապրիլ 12) հոգե – հանգստեան պաշտօն պիտի կատարուի յետ պատարագի ժամը 11·15ին, իրենց հօր եւ մեծ հօր ԻՇԽԱՆ ՄԻՒՍԱՅԻԼ ԱՐ – ՂՈՒԹԵԱՆ ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿԻ մահուան տասնամեակին առթիւ, Փարիզի Ս. Յով – հաննէս Մկրտիչ եկեղեցին :

Կը հրաւիրուին հանդուցեալին յիշատակը յարգողները :

ՓԱՐԻԶ՝

ԱՊՐԻԼԵԱՆ ՍԳԱՏՕՆԸ

ԱՊՐԻԼ 24ԻՆ
ԲԱՏԵԻ ՍՐԱՀԸ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

Կը տօնուի Ապրիլ 25ին, Շաբաթ օր :

Նախաձեռնութեամբ

ԱՊՐԻԼԵԱՆ ՍԵՐՈՒՆԴԻՆ

(Զ Ո Մ)

ՆՈՒԷՐՆԵՐ

Պօսթոնի եկեղեցւոյ մէջտեղացի Տիկին Ա – թուն Քէհէեանի թաղման առթիւ փոխան ծաղկեպսակի եղած են հետեւեալ նուի – րատուութիւնները : Եկեղեցիին.— Տէր եւ Տիկին Պօղոս Պօղոսեան 30 ֆր., Նշան Քէհէեան 25, Կիրակոս Ղազարեան, Յա – կոբ Գէորգեան, Յակոբ Շահինեան քա – նական, Նշան Դարբինեան, Յովհ. Սի – մոնեան, Մառի Քիւփէլեան, Խաչիկ Ա – զատեան, Համբարձում Աւետիսեան եւ Զարսանչաքի Հայր. Միութեան 10ական, Միսակ Թոխիկեան եւ Տիգրան Յէհէեան հինգական ֆրանք :

Կապ. Խաչիի.— Նշան Քէհէեան 25, Տիկին Գօչօրեան, Կիրակոս Ղազարեան քսանական, Պօղոս Պօղոսեան, Յովհ. Սիմոնեան, Յակոբ Գէորգեան, Մառի Կօճօռեան, Մառի Քիւփէլեան, Տիգրան Քէհէեան, Տիկին Աբուսեակ Քէհէեան եւ Զարսանճաքի Հայկ. Միութեան տաս – նական :

Աղթատաց.— Գէորգ Կակոյեան քսան, Պօղոս Պօղոսեան, Տիգրան Քիւփէլեան, Զարսանճաքի Հայկ. Միութեան տասնա – կան, Միսակ Թրիկէ հինգ, Նոր Սերուն – դին — Կիրակոս Ղազարեան քսան, Տիգ – րան Քէհէեան տասը, «Յառաջ»ին՝ Տիգ – րան Քէհէեան տասը ֆրանք :

Վերթերաններու Փօնտին Փիլիպպոս Ա – սատուրեան տասը, Մշակոյթի Տան՝ Գր – իգոր Խաչիկեան քսան, «Հայաստան» Թերթին Գրիգոր Թիւթէլեան, Գրիգոր Խաչիկեան տասնական :

Լեւոն Մքրիկեանի թաղման առթիւ ե – կեղեցիին.— Մակարեան ընտանիք 40, Մակարեան 40, Նուպար Մէնճուրեան 20, Նշան Մանուկեան fսան (Աղքատաց) 20 :

Թաղականութիւնս ցաւակցութիւն կը յայտնէ երկու ննջեցեալներու պարագա – ներուն եւ շնորհակալութիւն կը յայտնէ բոլոր մասնակցողներուն :

Օր· ՍԻՒՎԻ ՓԷՇՏԸՄԱԼՃԵԱՆ
Պ· ԺԵՐԱՐ ՕՀԱՆԵԱՆ
Ամուսնացած
Փարիզ, 31 Մարտ, 1964

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

ՖՐԱՆՍԱՀԱՅՑ ԿԱՊ· Խաչի Ալֆորվիլի մասնաճիւղը շնորհակալութեամբ ստա – ցած է Պ· Արշակ Մըկըրեանէ քսան ֆր·, եւ Տիկին Արմ· Մուրատեանէ տասը, Պ· Տոռոզեանի մահուան տխուր առթիւ :

Հ. Յ. Դ.

ՄԱՐՍԷՅԼԻ Հ· Յ· Դ· Շրջ· կոմիտէն, ընկերական ընդհ· ժողովի կը հրաւիրէ՝ հետեւեալ խումբերու հին եւ նոր բոլոր ընկերները :

ԱԿՆՈՒՆԻ, Շաբաթ, 11 Ապրիլ, ժամը 21ին, սովորական հաւաքատեղին : Խիստ կարեւոր օրակարգ : Կը խնդրուի հին եւ նոր բոլոր ընկերներէն ներկայ գտնուիլ : Ներկայ պիտի ըլլան Շրջ· կոմիտէի ներ – կայացուցիչները :

ՆԻԿՈԼ – ԴՈՒՄԱՆ, Կիրակի, 12 Ապ – րիլ, կէսօրէ ետք ժամը 15ին, սովորա – կան հաւաքատեղին : Խիստ կարեւոր օրա – կարգ : Կը խնդրուի հին եւ նոր բոլոր ըն – կերներէն ներկայ գտնուիլ : Ներկայ պի – տի ըլլան Շրջ· կոմիտէի ներկայացու – ցիչները :

ՊԱՀԱՍՏՈՒՐԵԱՆ

ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑԱԾ
Եւրոպայի Մեծագոյն
Արեւելեան Վաճառատունը

ՊԱՀԱՍՏՈՒՐԵԱՆ խանութ մը չայ – ցելողին սեղանին վրայ ամէնէն հա – մով պատառը կը պակսի՝ մեծին ու պզտիկին համար : ՊԱՀԱՍՏՈՒՐԵԱՆ վաճառատան մէջ պիտի գտնէք ա – ւանդական ընդեղէններու եւ անու – շեղէններու ամէն տեսակը, անմրցե – լի գիներով :

ԾՐԱՐԻ ԱՌԱՔՈՒՄ

Ֆրանսայի ամէն կողմ եւ Արտա – սահման՝ Պելժիա, Զուիցերիա, Անգլիա :

ՊԱՀԱՍՏՈՒՐԵԱՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

LYON

246, Rue Vendôme	Tél. MO 11-84
20, Rue Villeroy	MO 32-10
65, Rue Robert	LA 07-72

ԱՐԱԳ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

Արմաւ, «պամիա», «եալանճի տոլ – մա», յունական «թուրչի», «պի – պէռ», տերեւ, թահին հելվա, «վա – նիլլ», չոքոլա, «նուազէթ», «լո – ղում», «սագըզ», պիստակ, Շերբակ օղի (41 – 45o), Իզմիրի չամիչ, «սուճուք», առաջնակարգ սուրճ, (fարավան եւ մոգա), համեմներ մահլէպ, սալէպ, ձիթապտուղ, ձէթ, «քաչքավալ» պուլկարական, ճեր – մակ պանիր ոչխարի կաթով : Ամէն կարգի պահածոներ, «քուաքուս», հարիսա, սումագ, թարամա, լա – միս, եւայլն) :

ՊԱՀԱՍՏՈՒՐԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ

Ունի նաեւ առաջնակարգ մասվա – ճառատուն մը, որուն ընտիր տե – սակի միսերը գոհացում կուտան ա – մէնէն նրբաճաշակներուն.— Ոչխա – րի, հորթի եւ եզան միս (քաշուած fերտա, բաֆլաւա, fատայիֆ, տե – րեւ եւայլն :

STABILISATION DES PRIX

ՇԱՏ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՆԵՐ

ԵԹԷ ՁԵՐ ՈՒՋԱԾԸ ԱՐԵՒԵԼԵԱՆ Է՝
ՎԱՃԱՌԱՏՈՒՆԸ «ՊԱՀԱՍՏՈՒՐԵԱՆ» Է

IMPRIMERIE SPECIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ՈՒՐԲԱԹ
10
ԱՊՐԻԼ
ժամը 20·30

ՄՈՒՐԱՏ – ՌԱՓԱՅԷԼԵԱՆ
ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐՏԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

MUTUALITE
24, Rue St. Victor
Métro :
Maubert-Mutualité

GRAND GALA FOLKLORIQUE ARMENIEN

ՄԵԾ ՀԱՆԴԷՍ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԳ - ՊԱՐԻ

*

— ԱՐՄԵՆԻԱ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲ —

Ղեկ· Պ. ՏԷՏԷՃԵԱՆ

Երգ·— Օր· ՍՈՆԻԱ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ, ՇԱՒԻՂ ՊԷՆԿԵԱՆ եւ Պ· Մ· ՊՕՂՈՍԵԱՆ

*

— ՍՕՍԻ ՊԱՐԱԽՈՒՄԲ —

Ղեկ· ՏԻԿԻՆ Յ. ՔԻՒՐՃԷՐԵԱՆ

*

— ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ — ԵՐԳԱՀԱԽՈՒՄԲ

Ղեկ· Գ. ԵԱՆՊԷԿԵԱՆ

PALAIS DE LA MUTUALITE

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Կազմակերպուած
ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀ· ՄԻՈՒԹԵԱՆ ՓԱՐԻԶԻ ՏԻԿՆԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ ԿՈՂՄԷ

Ապրիլ 14, երեքշաբթի երեկոյ ժամը ճիշդ 8·45ին
THEATRE DES ARTS
66, Rue Rochechouart, PARIS (9e) Métro : Cadet ou Anvers

Կը ներկայացուի Լ· ՇԱՆԹԻ

— ԿԱՅՍՐԸ —

Հայ Բիւզանդական կեանքէ քաղուած 4 արար եւ 2 պատկեր
(Բեմադրութեան յարմար ցուց Մ· ԱՆՏՈՆԵԱՆ)

ԳԼԽԱՒՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ
Տիկին ԶԱՐՈՒՀԻ ԱՆՏՈՆԵԱՆ, Պ· Պ· ՏՐԴԱՏ ՆՇԱՆԵԱՆ, ՆՈՒՐՀԱՆ ՄԱ – ԳԱՐԵԱՆ, ՄԻՀՐԱՆ ԱՆՏՈՆԵԱՆ, ՆԱԶԱՐԷԹ ԲԸՇՏԻԿԵԱՆ եւ ՓԻԼԻՊ ԹԷՐԶԵԱՆ

Կը մասնակցին նաեւ
Օր· Օր· Ռ· ՄԱՌԱՆԿՕԶԵԱՆ, Ա· ՇԱԼԵԱՆ եւ Ա· ԹԱՐՈՆ :
Պ· Պ· Յ· ՍԹԱՄՊՈՒԼՑԵԱՆ, Կ· ՆԻԿՈՂՈՍԵԱՆ, Է· ԹՕՓՈՒԶԵԱՆ եւայլն :
Բեմադրութիւն՝ ՏՐԴԱՏ ՆՇԱՆԵԱՆ

Տոմսերու համար դիտել հետեւեալ վայրերը :—

U.G.A.B., 11 Square Alboni, PARIS (16e)
Tél. : TRO. 03-18

Mme BAKERDJIAN
35, Rue de Trévise, PARIS (9e) PRO. 61-10

Mme MARKARIAN
32, Rue de Trévise, PARIS (9e), TAI. 6
et au THEATRE DES ARTS
66, Rue Rochechouart, PARIS (9e)
Tél. : TRU. 05-12 et TRU. 14-38

ԸՆԴՀ· ԺՈՂՈՎ

Կրընոպլի Ազգ· Միութեան ընդհ· ժողո – վը Ապրիլ 12ին, Կիրակի, Քաֆէ տը լա Փոսթի վերնայարկը : Ներկաներու թիւը մեծամասնութիւն կը կազմէ : Վարչու – թեան ընտրութիւն :

ԼՈՅՏ ՏԵՍԱԻ

Կ. ՓՕԼԱՏԵԱՆԻ
ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐՈՒ ՀԱՏՈՐԸ՝

ԼՈՅՏԵՐԸ

Շքեղ տպագրութիւն, նկարազարդուած արուեստագէտ Շարբի կողմէ :

Գունաւոր եւ թուագրուած 1–50, գին՝ 100 ֆրանք, թուագրուած 51 – 300, գին՝ 20 ֆրանք :

Դիմել հեղինակին՝
G. POLADIAN
53, Avenue de Saint-Julien
MARSEILLE (12e)

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ

ՄԱՐՍԷՅԼ.— Վասպուրականի Հայր· Միութիւնը կը պատրաստուի տօնելու Յաղթական Հերոսամարտի 49րդի տա – րեդարձը, Ապրիլ 26ին, Կիրակի Սալ Մաղընոյի մէջ : Նոյն օրը տեղի կ'ունենայ Միութեանս 40ամեակի տօնը :

ԱՆՆԱԽԸՆԹԱՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿԻ ՇՔԱՆՇԱՆ

Modèle déposé
Թանկագին ու Մնայուն
Ամէնէն Սիրուն Նուէրը



Պարզ ձեւ՝ 200 Ն· Ֆ·
Շրջանակով 300 Ն· Ֆ·

Գնելու համար դիմել՝
EDOUARD KHEDERIAN
66, Rue Lafayette
PARIS (9e)
Tél. : PRO. 11-63
Expédition contre-remboursement

ՀԱՐԱՉԱՏ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝	Տար. 60 Ֆ.	Վեցամսեայ՝	35 Ֆ.
Արտասահման՝	Տար. 75 Ֆ.	Հատը	0·30 Ֆ.

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
8
ԱՊՐԻԼ
MERCREDI
8 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9979

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9979

ԿԷՍ ԴԱՐ

—o—

Ա.

Իրրեւ առանձին օրգան եւ իր ներկայ անունով «Ցուսաբեր» առաջին անգամ լոյս տեսած է 1915 Մարտ 30ին, ասկէ կէս դար առաջ :

Մեր այս թիւով կը սկսի Թերթի հրատարակութեան յիսուներորդ տարին :

« Ցուսաբեր»ի առաջին իսկ թիւին մէջ «Քիչեցէք Հայրենիքը» խորագրով կոչ մը կայ, է. Ակնունիի տորադրութեամբ եւ Գալէն ղրկուած :

Անհաւանական չէ, որ այն տեն, երբ Ակնունի զայն թուղթին կը յանձնէր, Թալէաներն ու Էնվէրները արդէն կը ծրագրէին Ապրիլեան Սպանդը :

« Ցուսաբեր» եւ իր մեծատաղանդ աշխատակիցը ոչինչ դիտէին այս մասին, անշուշտ :

Եւ երկուքն ալ նոյն պատգամով կը ներկայանային ի մասնաւորի եղիպտա – հայութեան, եւ առ հասարակ՝ հայ ժո – ղովուրդին .

— Ո՛չ մէկ պատճառ կայ վհատելու : Ամէ՛ն պատճառ կայ հաւատալու :

Ամէս մը իսկ չանցած ծայր տուաւ հա – մամարդկային պատմութեան առաջին կանխամտածուած ու հեռուղականօրէն ղրծադրուած ցեղասպանութիւնը :

Եւ հազարամեայ հայրենիք մը՝ բո – վանդակ Պատմական Հայաստանը ղար – ձաւ անմարդաբնակ անապատ :

1915 Ապրիլին յաջորդող ամիսներուն եւ տարիներուն, ինչպէս Միջին Արեւելքի միւս հայ գաղութները, այդպէս ալ ե – ղիպտահայութիւնը իրենց մէջ ընդունե – ցան հիւծած ու հիւանդ մարմնով, չուար ու սարսափած աչքերով որբեր ...

Եթէ Ակնունիի եւ «Ցուսաբեր»ի նախ – ապրիլեան պատգամները լոկ ճարտասա – նութիւն եղած ըլլային, ապա մեր Թերթի 1915 Ապրիլին յաջորդող ամիսներու եւ տարիներու թիւերուն մէջ պէտք է կար – դայինք .

— Ամէ՛ն պատճառ կայ վհատելու եւ ոչ մէկ պատճառ կայ հաւատալու :

Նման խօսք «Ցուսաբեր»ի մէջ չկայ , սակայն :

Աւելին : Թերթը կը վկայէ, որ կործա – նած է Հայ Հողը՝ Պլթլիսէն Խարբերդ եւ Մուշէն կարին, կը վկայէ, թէ Մեծ Ցե – ղասպանը յաջողած է ամբողջ ժողովուրդ մը սրածել , կը վկայէ, որ վերապրող մնացորդաց մը մահամերձ կռիւ կը մղէ Արեւելեան Հայաստանի մէջ եւ այս բո – լորին հետ կը կրկնէ իր նոյն պատգամը :

— Ո՛չ մէկ պատճառ կայ վհատելու : Ամէ՛ն պատճառ կայ հաւատալու :

Եւ սեփական մոխիրէն վերընձիւղած պատառ մը Հայ Հողն ու պատառ մը Հա – յութիւնը լրիւ արդարացուցին «Ցուսա – բեր»ի խօսքը :

Ակնունիները դիտէի՞ն, որ Հայ խաչէ – լութեան պիտի յաջորդէ Հայ յարութիւ – նը՝ ազատ ու անկախ Հայ Պետութիւնը : Գիտէի՛ն :

Ապացո՞յց . նախապրիլեան սա խօսքե – րը, տպուած անդրանիկ «Ցուսաբեր»ի ա – ռաջին էջին, արամեան դրերով, գոյգ ախնակի վրայ .

« Ըմբոստացէ՛ք նրանց դէմ, որոնք՝ ռճրամիտ դիտումով կամ ապուշային տափակութեամբ՝ մի խօսք ունեն միայն իրենց շրթունքի վրան «Բան մ'ալ չպիտի ըլլայ» , եւ ամբապնդուեցէ՛ք այն արդար հաւատով, որ կուտի, զոհաբերութեան ու բմբոստացումի ընդունակ ոչ մի ժողո – վուրդ ստրուկ չէ մնացել , եւ ձեր ժողո – վուրդն էլ , ձեր վաթանի հետ միասին, գտնւում է նոր արշալոյսի դիմաց, իր բադդի եւ ազատութեան արիւնոտ շէմքի վրայ : «Մե՛րն է վաղուան օրը» — այս բոդի լինի ձեր հաւատը՝ եգիպտաբնակ Հայեր, ձեր առօրեայ երգը, ձեր հանա – պազօրեայ երազը » :

Ակնունիները դիտէին, որ պիտի գայ 1918ի Մայիսեան «արշալոյսը» :

Փոյթ չէ, երբեք , որ այդ արշալոյսը չմնաց իր անարատ ձեւին մէջ, չպահ – պանուեցաւ իբրեւ Հայ Պետութիւն՝ ազ – գային ազատութեամբ եւ անկախու – թեամբ օժտուած :

Կարեւորը այն է, որ նահատակ Ակնու – նիներէն եռք, պահպանուեցաւ «ակնու – նիական» հաւատքը :

Խորհրդայնացաւ մեր հայրենիքը, խրդ – ուեցաւ Հայութեան տարազիր զանգը – ւածներէն, եւ ղրկուած ամէն ազգային ա – զատութենէ, հարկադրուեցաւ կալանա – ւոր իր որդիներու բերնով իսկ ուրանալ իր պաշտած արժէքներն ու դաւանանքը :

Երկիր եր Արտերկիր երկոտանեակ մը տարիներ բոլորեցին այսպէս, կարուած իրարմէ եւ յուսահատութեան բազմաթիւ պատճառներով պաշարուած : Եւ եկան նորօրինակ Սպանդի մը տարիները, երբ եգիպտահայն ու Ֆրանսահայը, սուրիա – հայն ու ամերիկահայը սարսուռով կար – դացին, թէ Զարեհներ եւ Խանջեաններ եւ Բորեաններ կը սրածուին :

Հայութեան համար, հոգիները խոր – տակող խաւար մը իջաւ՝ Զեկայի բան – տերէն մինչեւ բուրդերը եւ բուրդերէն մինչեւ Նոր Աչխարհ :

Եւ սակայն, զարմանալի կերպով յա – մառ այս Թերթին, մեր այս միեւնոյն « Ցուսաբեր»ին մէջ, այդ չրջանին իսկ , դարձեալ նոյն պատգամը կը կարդանք .

— Ո՛չ մէկ պատճառ կայ վհատելու : Ամէ՛ն պատճառ կայ հաւատալու :

«ՅՈՒՍԱԲԵՐ »

(Մնացեալը յաջորդով)

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԹՈՒՐՔԵՐԸ ԳԼՈՒԽ ԿԸ ԲՈՒՆԵՆ

ԲԱՑՑ ԱՐԵՒՄՈՒՏՔԸ ԿԸ ՍԿՍԻ ՃԱՆՉՆԱԼ ԹՈՒՐՔԵՐԸ

Թուրքիա յայտարարեց թէ որեւէ ձե – ւով չի ճանչնար Մակարիոս Ա.ք.ի տը – ւած որոշումը ինակցութեան դաչինքի ընդունման առընչութեամբ : Անդարայի հը – րատարակած զեկոյցը կ'ըսէ նաեւ թէ Թուրք կառավարութիւնը որոշած է նա – մակ մը ղրկել Մակարիոս Ա.ք.ի , յայտ – նելով թէ Թուրքիա չի ճանչնար անոր փորձը, միակողմանի ձեւով ընդելու այդ դաչնագիրը : Լաւ է սակայն որ, Անդ – րայի այս դիրքին մասին, խօսքը տանք Անդի Պենաղէի որ Ապրիլի վեցի «Օտտո»ի մէջ, «Մակարիոս եւ Ինէօնիւ» խորագրին տակ կը պարզէ իր տեսակէտը : Պենաղէ քալ ծանօթ է Թուրքերուն, գիտէ թէ ինչ բանի մասին կը խօսի եւ չի վարանիր ոչ կարծիք ունենալու, ոչ ալ զայն յայտնե – լու : Ասկէ քանի մը տարի առաջ՝ 1961 Նոյեմբերին « Մարտիրոս Հայաստանը » խորագրին տակ կը խօսէր Հայկ. Դատին մասին :

Այսօր, անդրադառնալով Անդարայի կառավարութեան «կարծրացման» կիպ – րոսի հարցին մէջ, Պենաղէ կը դրէ թէ Անդարա վախ ունի որ ՄԱԿը ձեռք առ – նելէ եռք կղզիին զինուորական լուծումը, դրաչի նաեւ անոր քաղաքական լուծու – մով ... « Բայց Անդարայի դատը պաշտ – պանուելիք դատ մը չէ, կը չարունակէ Պենաղէ, արդարեւ, դժուար կարելի է դանել թէ ի՞նչ պատճառաբանութիւնեն – րով Միջազգային կազմակերպութիւնը պիտի դատապարտէ չորս հարիւր հա – զարնոց մեծամասնութիւն մը յաւիտենա – պէս հանդուրժելու 90 հազարնոց փոք – րամասնութեան մը քմահաճոյքներուն : Մանաւանդ երբ մեծամասնութիւնը Ցոյ – ներ են, հոն հաստատուած երեսուն դարէ ի վեր, մինչ 1571ին մէկ Թուրք չկար կղզիին մէջ. փոքրամասնութեան անդամ – ները, արդարեւ, կը սերին Ենիչէրիներէն զոր Սելիմ Բ. Սուլթանը կիպրոս ղրր – կած էր եւ հոն փոխադրած Անատոլուի դիւղացի կիներէ, մահմետական համա – խմբում մը կազմելու համար : Այդ հո – ղը բազմաստուածութեան եւ քրիստոնէ – ութեան օրրանն էր, ուր խալամը երբեք մուտք չէր գործած »:

×

Պենաղէի այս խօսքերէն եռք, ուրիշ բան ըսելու պէտք չկայ, գատի մը հա – մար որ պաշտպանուելիք ոչ մէկ կողմ ունի :

Անդարայի կառավարութիւնը հրա – հանգ տուած է իր նաւատորմին որ Իս – քէնտէրուն վերադառնայ : Նոր կարգա – դրութեամբ մը, Թուրքերը որոշած են վիզայի դրութիւնը վերահաստատել Թուրքիա գացող Ցոյներուն համար «ազ – գային ապահովութիւնը չհաղորդող պատճառներով» :

Ցոյները յայտարարեցին սակայն թէ փոխադարձ միջոցներ ձեռք պիտի չառ – նեն :

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ՊԼԻԶՐՈՒԹԻՆ հասած լուրերու համա – ձայն, առաջին ընտրութիւնները տեղի ունեցած են Կիրակի Թրիփոլի եւ Հիւսիս – Լիբանան : Օրուան մեծ յաղթականն է՝ նախկին վարչապետ Րաչիտ Քարամէ :

ԿԱՌԻի ծանր արկածներ տեղի ունե – ցած են Կիրակի օր, Ֆրանսայի ճամբա – ներուն վրայ : Ապրային Թիւ 7 ճամբուն վրայ, Պ. Յովհաննէս Սէմէրճեան իր Տէ–Էսով կը փորձէր անցնիլ առջեւի կառ – քը երբ դիմացէն եկող «404» մը յանկարծ կենալով, ծանր բախում մը ունեցած է : Մինչ Տէ – Էսը չարդփշուր կ'ըլլար, «404»ի մէջ դտնուող չորս հոգիէն եր – կուքը տեղն ու տեղը կը մեռնէին, մինչ կառքը վարողը եւ իր միւս զաւակը ծան – րօրէն կը վիրաւորուէին : Վիրաւորուած են նաեւ Մարսէյլբնակ՝ Յովհաննէս Սէմէրճեան, 41 տարեկան, իր կինը՝ Ա – լիս, 30 տարեկան եւ անոր հայրը՝ Պ. Մանուկեան 70 տարեկան, որ մեռած է հիւանդանոցը :

ԷՏԿԱՐ ՖՕՌ կը չարունակէ իր խոր – հրդային ճամբորդութիւնը : Լենինկրա – տի Գիտութեանց կաճառին մէջ յայտա – րարած է.— « Մարքսիստ չեմ բայց չատ կը դնահատեմ մարքսեան կարդ մը մե – թոտներ պատմութեան ուսումնասիրուն մէջ, գլխաւորաբար պատմական չրջան – ներու դասաւորումը եւ պատմութեան ազդեցութիւնը հանրային կարծիքի դի – տակցութեան կազմութեան վրայ» :

ՊԵԼԺԻՈՑ բժիչկներու դործադուլը ըս – կըսած է ողբերդական համեմատութիւն – ներ ստանալ : 15 ամսուան երախայի մը մահը, յապաղած դարմանումի հետեւան – քով, պատճառ եղած է որ երկու բժիչկ – ներ ձերբակալուին, բայց ոչ մէկ հարց լուծուած է այդքանով : Հիւանդանոցնե – րը ծայրէ ծայր լեցուն են :

ՓՕՓԻԼԻՐի նախկին խմբագրապետը՝ Օրէսթ Ռոզընֆելտ սրտի տագնապի մը զոհ գացած է 73 տարեկանին :

ՖՐԱՆՍԱՑԻ վարչապետը եւ Արտաքին նախարարը ձախոն մեկնած են : Փոմփի – տուի բացակայութեան, Լուի Ժոքս պի – տի կատարէ իր պաշտօնը : Թոքիօ հասած տեն, Փոմփիտու յայտարարած է որ Ֆրանսա եւ Ճափոն իրարու մօտ են, յա – ռաջդիմութեան եւ խաղաղութեան իրենց հասարակաց կամքով :

ԻՆՉ Կ'ԸՍԷ ԽՈՐԷՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ

—o—

Վերջերս Պոսթընէն Պոլիս , Պոլսէն Պէյ – րութ մինչեւ իսկ Գահիրէ , կարգ մը Թերթեր հարկ տեսան հրատարակել « Հայտարարութիւն» մը, ստորեւ դրր – ուած՝ «Դիւան Մայր Աթոռի», Մարսէյ – լի մէջ դոյութիւն չունեցող տաղնապի մը մասին : « Ցառաջ » ալ՝ Էջմիածինէն օրր օրին ստացած էր այդ յայտարարու – թիւնը, զոր հարկ չտեսաւ հանրութեան սեփականութիւնը դարձնել՝ կասկածելի դտնելով անոր պաշտօնական հանդաման – քը, տրուած ըլլալով որ այդ նշանաւոր « յայտարարութիւնը» ոչ կնիք ունէր , ոչ ալ բովանդակութիւնը կարելի էր նը – կատել լուրջ եւ «պատասխանատու» մար – դոց դործը :

Տարօրինակը սակայն այն է որ առա – ջին մէկ օրէն, արտասահմանը, Պէյրու – թէն մինչեւ Ամերիկա, «Զարթօնքներէն» մինչեւ «Արեւները», չատ աւելի իրար անցան ու զրաղեցան զուտ տեղական բը – նոյթ ունեցող այս հարցով քան Ֆրանսա – հայ մամուլը : Իրարանցումը հասած է նաեւ Պէյրութ, ուր ծանօթ յայտարա – րութիւնը պատճառ դարձած է որ համերաչխութեան «ախոյեան» , «ըմ – փիւռք» չաքաթաթերթը երթայ տեսնէ Խորէն Կաթողիկոսը եւ ստանայ հետեւ – եալ հաւաստիքները, զորս կը հրատարա – կէ Մարտ 28ի իր թիւին մէջ :

Մենք ալ կ'արտատպենք, այն յոյսով որ կրնայ լուսաբանել այն մթքերը, ո – րոնք լուսաբանութեան կը կարօտին, միչտ տրամադիր հրատարակելու եկեղե – ցական հարցերու վերաբերեալ պաշտօ – նական հաղորդագրութիւններ, միայն , պայմանաւ որ անոնք ժամանակին հաս – նին .

×

« Ա.— Էջմիածնի եւ Անթիլիասի Գա – հանպետներուն միջեւ հաստատուած սիրոյ եւ հասկացողութեան կապը կը մնայ ա – նայլայլ եւ անխզելի :

Բ.— Կցման հարց գոյութիւն չունի եւ պիտի չունենայ :

Գ.— Մարսէյլի Ազգ. Իշխանութիւն – ները իրենց 5 Մարտ 1964 թուակիր նա – մակով Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Կա – թողիկոսի կը յայտնեն իրենց հաւատար – մութիւնը եւ յաւիտենական յարումը Ս. Էջմիածնի Մայր Աթոռին :

Դ.— Ի մօտոյ Խորէն Ա. Կաթողիկոս կը սպասէ ստանալ նամակ վազգէն Ա. Կաթողիկոսէն (ըստ 15 Մարտ թուակիր հեռագրի), որպէսզի հրապարակէ պաշ – տօնական Հաղորդագրութիւն մը՝ յան – դորութիւն մտաց» :

«Սփիւռք», 28–3–64

ՏԽՐՈՒՆԻ.— ՀԵՐՄԻՆԷ ՍԻՆԱՆԵԱՆ

Պոլսոյ Թերթերէն ցաւով կ'իմանանք որ Ապրիլ 3ին իր մահկանացուն կնքած է Հերմինէ Սինանեան, խմբագրապետուհի Պոլսոյ Ս. Փրկիչ ամսաթերթին :

Հերմինէ Սինանեան, մտաւորական պատրաստուած միտք մըն էր, բարձրա – դոյն կրթութիւնը ստացած ըլլալով Սոր – պոնի համալսարանը :

Մեծ բծախնդրութեամբ վարած է կի – սամսեայ Դար հանդէսը, որ իր դրական դլխաւոր աշխատանքը կարելի է նկատել : Առեն մըն ալ հրատարակած է Նոր Դար չաբաթաթերթը, սակայն իր ամէնէն օգ – տաչատ աշխատանքը կարելի է նկատել Ս. Փրկիչի խմբագրապետութիւնը, զոր մեծ ձեռնհասութեամբ կը վարէր աւելի քան տասը տարի է :

Իր վաղահաս մահով, հայ իդեական սեռը կը կորսնցնէ մտաւորական իր ա – մէնէն օժտուած դէմքերէն մին :

ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՐՄԱՏԸ

Գ.

Այդ ծրագրերի վրայ պարզորոշ կեր – պով մնացել է անհատի պաշտամունքի օ– րերի մտայնութեան կնիքը, թէպէտեւ անչնորհք ոտինը ջանացել է այն դար – ձընել աննկատելի : Մեր ժողովրդի ամ – բողջ մի հատուածի զարգացած ու նուրբ լեզուն եւ այդ լեզուով ստեղծուած հա – րուստ ու մեծարժէք գրականութիւնը բարբառային համարող ու մերժող մը – տայնութիւնն է , որ թեթեւ սրբագրու – թեամբ, թեւածում է ծրագրերի վրայ : Ուրիշ ինչո՞վ բացատրել այն տխուր ի – րողութիւնը, երբ արեւմտահայ լեզուով ստեղծուած հարուստ, բազմաժանր ու բարձրարուեստ գրականութիւնից միայն երեք հեղինակ են արժանացել տեղ գրա – ւելու մեր գաղրոցական ծրագրերի մէջ , իսկ այսօրուայ սփիւռքի մեր գրչակից եղբայրներից եւ ոչ մէկը : Միայն Պ. Դուրեանի , Ց. Պարոնեանի եւ Դ. Վա – րուժանի նկատմամբ ցոյց է տրուած « բարեհոդութիւն » : Միջնակարգ դըպ – րոցի բոլոր դասարանների ոչ մի դասա – գըրքում մի տող անգամ չկայ Ալիշանից ու Պչչիկեթաչլեանից, Սիամանթոյից ու Մեծարենցից, Սեւակից ու Թէքէեանից , Մերենցից ու Զօհրապից, Երուխանից եւ Օտեանից, Զ. Եսայեանից եւ Սիպիլից , ինչպէս եւ այլ շատ երախտաւոր հեղի – նակներից : Ո՞վ կարող է տալ դրա բա – ցատրութիւնը՝ առանց անյարմար դրու – թեան մէջ ընկնելու : Այդ աղաղակող , անհանդուրժելի փաստը չի կարելի հա – մարիլ սխալ կամ թերութիւն : Դա աւե – լին է, որի որակումը վեր է մի դրողի կամ յօդուածագրի իրաւունքից եւ ուժից: Ահա, թէ ինչու այդ իրողութեան վրայ պէտք է հրաւիրել լուսաւորութեան մի – նիստրութեան եւ աւելի բարձր մարմին – ների ուշադրութիւնը :

Հիմա նայենք 7ից 10րդ դասարանների ծրագրերին այնպէս, ինչպէս դրանք կան: Պարզ է, որ մի շարք ականաւոր հեղինակների եւ նրանց ստեղծագործու – թիւնների նմոյշների հետ աշակերտները ծանօթանում են 5րդ եւ 6րդ դասարան – ներում եւ դեռ աւելի վաղ: Այդ դասա – րաններում արդէն աշակերտները պէտք է նախապատրաստուեն ընկալելու դրական երկը իր իւրայատկութիւններով, որոշ հասկացողութիւններ ունենան բանաս – ուեստի յատկանիշների մասին, ունենան իրենց նախասիրած հեղինակներն ու եր – կերը, տարբերէն գեղարուեստական խօս – քը սովորական խօսքից եւայլն: Այսինքն հող է պատրաստուել դրականութեան , իրրեւ արուեստի, խօսքի արուեստի դա – ռանալուզման եւ ընկալման համար: Եւ ա – հա 7րդ դասարանից սկսւում է դրակա – նութեան ուսումնասիրութիւնն ու ուսում – նասիրութիւնը :

Եօթերորդ եւ ութերորդ դասարաններ – րում՝ ծրագիրը աշակերտներին երկու վաղքով՝ Յաչատուր Աբովեանից սկսե – լով հասցնում է մինչեւ Համօ Սահեանը, այդ ընթացքում որոշ հեղինակների անց – նելով իբրեւ «ծրագրային հիմնական նիւ – թեր», ոմանց էլ իբրեւ «լրացուցիչ նիւ – թեր՝ աշակերտների անհատական ըն – թերցման ու խօսքի զարգացման հա – մար», իսկ չատերին, նոյնիսկ չատ ար – ժանաւորներին , չարժանացնելով անգամ յիշատակութեան :

Ցետոյ կատարւում է մի նահանջ , 9րդ եւ 10րդ դասարաններում նորից անդրա – դառնում են մի շարք անուանի հեղինակ – ների՝ սկսելով այս անգամ Շիրվանզա – դէից եւ չարունակում այս անգամ մին – չեւ Գ. Սարեան եւ այդտեղ դնում վեր – ջակէտ :

Աշակերտը 7րդ դասարանում եօթը ժամ սովորում է Շիրվանզադէ, 8րդ դա – սարանում մի բառ էլ լսում նրա մասին եւ մի տարի յետոյ, 9րդ դասարանում 14 ժամով նորից զբաղւում մեծանուն վի – պասանի ստեղծագործութիւններով: Ծը – րագիրը կազմողները այդպէս են վարուել բազմաթիւ հեղինակների հետ (Մուրա – տեան, Նար – Դոս, Թումանեան, Յակոբ – եան, Խաչատրեան, Դեմիրճեան, Զարենց եւայլն) :

Այսպիսի ծրագրի վրայ էլ կազմուած են դասագրքերը եւ ամէն մի հեղինակի յատկացուած է այնքան ժամ ու տեղ, որքան նախատեսուած է ծրագրով :

Այսպէս՝ Ղ. Աղայեանին եւ Րաֆֆուն յատկացուած են ... հաւասար քանա – կութեամբ ժամեր, վեցական ժամ: Ծը – րագիր կազմողները կամ չեն հասկացել Րաֆֆու տեղն ու մեծութիւնը մեր գրա – կանութեան մէջ, կամ դերադնահատել են Ղ. Աղայեանի համեստ գրական վաստա – կը: 8րդ եւ 10րդ դասարաններում Ց. Յակոբեանին տրուած է 17 ժամ , իսկ Շ. Կուրղինեանին ոչ մի ժամ : Անուանի բանաստեղծուհուն չնորհ են արել յիշա – տակելու արտածրագրային ընթերցանու – թեան բաժնում մի բանաստեղծութեամբ: Ի՞նչ աններելի անարդարութիւն է դա : Ի միջի այլոց , Ց. Յակոբեանին եւ ... Ե. Չարենցին յատկացուած են հաւասար քանակութեամբ ժամեր՝ 17ական : Մենք չենք կարող եւ չենք ուզում նուաստացը – նել Ց. Յակոբեանի պատմական դերը մեր գրականութեան զարգացման մէջ եւ չենք էլ կարող նրա պատմա – քաղաքական ար – ժէքին համազօր համարել նրա գեղար – ուեստական արժէքը եւ մեր պատանինե – րին այն պատկերացումը տալ, թէ Յա – կոբեանն այնպիսի գրական մեծութիւն է, որի մօտ դէրօ է Շ. Կուրղինեանը , կամ՝ նրա արուեստի նշանակութիւնը հաւասար է Չարենցի արուեստին: Մեր խորին համոզմամբ ոչ մի գրող, կարգին ոչ մի գրականագէտ, լեզուի եւ գրակա – նութեան ոչ մի ուսուցիչ, գրականու – թեան արժէքն իմացող ոչ մի ընթերցող չունի այդ համոզումը, — ուրեմն, ին – չո՞ւ այդ հրամցնել մեր պատանիներին : Նորից ենք կրկնում, խօսք չի կարող լի – նել Յակոբ Յակոբեանի ստեղծագործու – թիւները թերագնահատելու մասին : Խօսքը նրանց չափազանց գերագնահա – տելու մասին է: Մեր գրականութեան անուանի ստեղծագործողների այս թերա – գնահատման եւ գերագնահատման արա – տաւոր աւանդը ստացել է օրէնքի ուժ եւ ինքնաբերաբար, անհատի պաշտամունքի տարիներից չարունակւում է մինչեւ այ – սօր: Ինչո՞ւ համար, օրինակ, Վաշան Թոթովենցի պէս մի հեղինակ յիշատա – կութեան անգամ չի արժանացել մեր միջնակարգ դպրոցների գրականութեան ծրագրում :

Այդպիսի չատ օրինակներ կարելի է բերել գրականութեան դպրոցական ծր – րագրերից եւ լսել դրանց մասին այս ու այն, թէպէտեւ ոչ գոհացուցիչ ու համո – զիչ, մեկնաբանութիւնն ու պատճառա – բանութիւնը : Մենք չենք կարող սակայն դլխի ընկնել, թէ ի՞նչ պատճառաբանու – թեամբ Գաբրիէլ Սունդուկեանը , մեր անզուգական դրամատուրգը դուրս է մը – նացել այդ ծրագրերից : Ուրեմն հայ պատանին, ստանալով միջնակարգ կըր – թութիւն եւ կեանք մտնելով, կարող է անգամ «լսած չլինել» Սունդուկեանի ա – նունը: Թիֆլիզի բարբառով գրե՞լն է Սունդուկեանի մեղքը, թէ Սունդուկեա – նը տեղ չունի «անցեալի հայ առաջաւոր գրականութեան » մէջ եւ նրա «Պէպօն » կամ «Քանդած օջախը» չեն մտնում «հայ գրականութեան նշանաւոր երկերի» ցու – ցակում կամ «աշակերտների էսթետիկա– կան, գաղափարական ու բարոյական դաստիարակութեան համար» նրա երկերը անարժէք են: Լեզո՞ւն: Նորից հարկա – դրուած ենք դիմելու համեմատութեան: « Վէրք Հայաստանի» անմահ ստեղծա – գործութեան լեզուն միթէ՞ պատճառ է , որ այն դրկենք իր չհնացող փառքից : Միթէ՞ Թիֆլիզի բարբառը կարող է նը – սեմացնել «Պէպօյի» անկրկնելի հմայքը սերունդների համար: Ի վերջոյ՝ եթէ այդ է պատճառը, չէ՞ր կարելի անմահ թա – տերագրի դլուխգործոցից մի տեսարան, մի հատուած դրական լեզուով մատուցել մեր պատանիներին, — փոխանակ ան – կրկնելի Սունդուկեանին դուրս դնելու դրականութեան զարգացման ընդհանուր հունից :

ՎԱՂԱՐՇԱԿ ՆՈՐԵՆՑ

(3 Շար.)

ՍՏԱՑԱՆՔ

«ԱՐԵԳԱԿ » ամսաթերթ, Ա. տարի , Թիւ 1 Ապրիլ 1964, հիմնադիր – տնօ – նատէր Հայկ Գալուստեան, փոստարկղ 366, Ուիմպլըտըն, Լոնտոն, Տպլիու 19:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿԻՊՐՈՍԻ

Գ.

Թուրք բանակն ունէր ութսուն հազար զինուոր, 250 առագաստանաւ, 64 թնդանօթ: Պաշարուածներն ունէին 8000 կատինոյի հրամանատարութեան տակ ութ հազար զինուոր: Կը պաշտպանէին քաղաքը քանի մը ամիս, յարձակողական եւ կը մղուին կորուստներով : Պաշարումը կը չարունակուի ցամաքէն ու ծովէն: Սպառին ռազմամթերք եւ ուտեստեղէն: Պրակատինօ կ'առաջարկէ Ցամակուստեանի յանձնումը պատուաւոր պայմանով : Մուսթաֆայի երդումով խոստանալով հրամանատարը կը հանի բանակատեղին : Թուրք հրամանատարը կը դրժէ երդումը, կը չղթայէ պատանդներ, նահատակել կուտայ, քրիստոնեայ կտրել տալէ յետոյ մորթատեղի դնել տալ եւ մորթին մէջ յարդ լեցնել տալով կը դրկէ սուլթանին: Ինչպէս նեկոմեդիոյ մէջ, այնպէս ալ դրաւուած քաղաքի բնակիչները կը ջարդուին: Երախաները կը վաճառուին, կիներ եւ աղջիկներ ըեմներու մէջ կը տարուին (1571, Օգոստոս 4) :

Քրիստոնեայ նաւատորմը կը միանայ ուէր կիպրոսի կորուստէն Լեւանթին համարտը չահելով (1571, 7 Հոկտեմբեր) : Յաղթականներէն Քոլոննա գնդապետ կ'ընդունուէր Պիոս ե. պապին Վենետիկի Տոժը անմիջապէս Ս. Մարկոսի եկեղեցին կ'երթար «Ջքեղ Աստուածը» սելու, որովհետեւ Հանրապետութիւնը մղձաւանջէ մը փրկուած էր: Լեփանթոյի յաղթանակը կարեւոր դէպքն է Արեւմտեան Հաղորդի պատմութեան մէջ, Օսմանեան իշխանութիւնը պիտի սկսի ընկղմիլ :

Թուրք տիրապետութիւնը (1571-1878) փոխեց կղզիին բնակչութեան ընկերային կառոյցը, աւատապետական վարչական ջնջուեցաւ, դասակարգեր չկան այլեւս, եկեղեցին կը մնայ առանձնաչնորհ հեթանոսդարմէ ազատ, քրիստոնեական վկայութիւնը կը մերժուի իսլամներու եւ քրիստոնեաներու միջեւ տեղի ունեցած խնդիրներուն համար, բնակիչները պիտի վճարեն զանազան տուրքեր: Իրենց նահէութեան թիւն է 160·000 Ցոյն, քանի հազար թուրք գինուոր: Երդոպացի առեւտրականներու ղրած հողերը բաժնուին գինուորականներուն, ծախուեցան Ցոյներու : 1754ի հրովարտակով կիպրոսի արքեպիսկոպոսը պաշտօնապէս ճանչցուեցաւ, կղզիին յոյն բնակչութեան հոգեւոր յայտնիչը ուղղակի Մեծ Վեզիրին հաղորդակցելու իրաւունքով : Եկեղեցականին եւ կառավարչին յարաբերութիւնը միջնորդն էր թարգման մը, նշանակուած եկեղեցականէն : Կառավարիչը չէր կրնար տուրք մը պարտադրել առանց եկեղեցական աւելի ազնիւ ու վսեմ բնաւորութեան, Նատիա կ'որոշէ առնել վճռական քայլ մը :

1932ի Նոյեմբեր ութի երեկոյեան մեծ հացկերոյթի մը տեղի կ'ունենայ Ռեչալ Վորոշիլովի տունը, ծանելու համար յեղափոխութեան տարեդարձը, ներկայութեան Քաղաքական անդամներու մեծամասնութեան :

Նատիա նոր էր տեղեկացած թէ նախկին ուսանող ընկերներէն ոմանք տի գնդակահարուէին հետեւեալ ուսը :

Ճաշասեղանին վրայ, քաջարի կին խօսքը ուղղելով Սթալինի , կը պահանջ որ անմիջապէս ազատ արձակուին ձերբակալուած երիտասարդները եւ տրուին գնդակահարութեանց ...

Կրեմլի տիրակալը պահ մը կը մտածէ, ապա կը սկսի անվայել խօսքով գոռալ .

— Կ'ուզես ինձի ուղղութիւն տալ իմ ընելիքներուս համար : Քեզի սորվեցնեմ թէ ինչ ձեւով պէտք է խօսիս ինձի հետ ...

Ցանկարծ Սթալինի բարկութիւնը պայթի, կը սկսի ամենահասարակ ոճրագործի հայհոյանքներ տեղացնել իր դէմքին ...

(4 Շար.)

LE LIBAN

(ԼԻԲԱՆԱՆԸ)

ԶԲՕՍԱՇՐՋԻԿՆԵՐՈՒ ԵԴԵՄԸ

Լիբանանը, բոլոր եւրոպացիներուն սիրելի երգի մը իրապործումը թոյլ կու տայ.— Ծանօթանալ աշխարհի ամէնէն հին երկիրներէն մէկուն : Եւրոպային քանի մը ժամ հեռու, իբրեւ կը սպասէ Միջերկրականի մէկ ափը՝ ուր կրնան լողալ հոմէական թատրոնի մը կամ ֆըբանք ամրոցի մը տեսրոտը : Երկիր մը, ուր՝ ընորհիւ դարաւոր եւ յատկանշա կան հետաքրքրութիւնը չի պատմութիւնը վերահաստատել :

Բայց Լիբանանը միայն պատմական կամ հնագիտական հետաքրքրութիւնը չի գոհացներ : Զբօսաշրջիկներուն նաեւ համար կարելիութիւն կուտայ գուարճանալու եւ հանգստանալու : 250 քիլոմեթր ծովեզերքի մը երկայնքին, ծովափները իրարու կը յաջորդեն, ծովային բոլոր հաճոյքներով : Ծովէն կէս ժամ հեռու՝ լիբան հաճոյքները : Բազմաթիւ կայան ներ պատրաստուած են ամէնէն արդիա կան յարմարութիւններով ութ հարիւրէն երկու հազար մեթր բարձունքներու վը րայ, սոճիներու անտառներէն մինչեւ Լիբանանի հռչակաւոր մայրիները :

Բացօթեայ այս հաճոյքներէն եւ զը ւարճութիւններէն զատ, Լիբանան իր այցելուներուն կը բանայ իր կենդանի թանգարանը, անոնց կը տրամադրէ իր անցեալի հիանալի հարստութիւնները : Նախ կայ՝ Պէյրութը, Մայրաքաղաքը արդիական չէնքերով, աղղային թան դարանով եւ քառասուն հազար հատոր ներէ բաղկացած իր գրադարանով : Ճամբաներու սքանչելի ցանց մը թոյլ կու տայ, որ արագ եւ հանգիստ ճամբորդես զբօսաշրջումի բոլոր կեդրոնները : Ինչ ճամբայ ալ առնես, ամէն կողմ հիանալի արձաններ, հազարամեայ պատեր, ժա մանակին ասպարէզ կարդացող սիւներ, հէքեաթներ ծնող քարեր, վկայ հոյակապ անցեալի մը :

Կան դեռ, բնական գեղեցկութիւնները : Պէյրութի մօտ, Թրիփոլիի ճամբուն վը րայ, աշխարհի ամէնէն գեղեցիկ քա րայրերէն մէկը կայ՝ ձէյթայի քարայ րը : Ուրիշ տեղ՝ ծովածոցեր, խորշեր, վայրեր ուր ոմանք կը սիրեն ըսել թէ եդեմը հոն էր : Պարբերաբար, հնագիտա կան նոր յայտնութիւններ հետաքրքրու թեան մեծ չարժում մը կը ստեղծեն :

Այս երկիրը ձգիչ մեծ հմայք մը ունի զբօսաշրջիկներուն վրայ : Այցելուներու ի սպաս կազմակերպութիւնը չատ մեծ է եւ այդ ուղղութեամբ լիբանանեան կա ռավարութիւնը մեծ ճիգ կը թափէ : Զգալի յառաջդիմութիւններ արձանա գրուած են վերջին տարիներուն, փայ լուն հետանկարներու դուռ բանալով : Ոչ մէկ բան խնայուած է զբօսաշրջիկ ները ընդունելու եւ երկրին կապելու համար : Եւ ասոնցմէ սպասուած քարոզ չութիւնը նոյնքան կարեւոր կը նկատուի — եթէ ոչ աւելի — քան թերթերու, թը ռուցիկներու կամ պատի ազդերու կա տարելիք դերը :

Թուրքեր եւ Յոյներ միասին բոլոքեցին Դրան կառավարիչներու եւ պաշտօնեա ներու ընչաքաղցութեան դէմ, բայց ի զուր : Պարտքերով ծանրաբեռնուած փա չաներ կզղի կուգային ժողովուրդը քա մելու իրենց պարտքերը վճարելու եւ չը րացլ կեանք վարելու համար :

Ցունական ապստամբութեան առեն կա ռավարիչ Քիւչիւկ՝ Մեհմէտ Սուլթանին մօտ ամբաստանեց եպիսկոպոսները որ պէս դաւադիրներ իշխանութեան դէմ : Սուլթանը մերժեց ամբաստանութիւնը, Մեհմետ կրկին գրեց, թէ ապստամբնե րուն հետ հաղորդակցութեան մէջ են ե պիսկոպոսներ եւ երեւելիներ : Այս անգամ Սուլթանին հաւանութիւնն ստացաւ կա խելու ենթադրեալ դաւադիրները : Մեհմէտ պալատ հրաւիրեց եկեղեցականները, կարդաց դատավճիռը եւ հրապարակի վը րայ կախել տուաւ եպիսկոպոսները : Նոյն օրը 450 երեւելի Յոյներ կախուե ցան բոլոր քաղաքներուն մէջ, փրկուե ցան անոնք միայն, որոնք ապաւինեցան Ֆրանսական, ռուս եւ անգլիական հիւ պատոսարանները :

ԽՈՐԻՆ ԳԱԲՐԻԿԵԱՆ

(4 Շար.)

ՀԱՅԱՍՏԱՆ

ԳՆԱՀԱՏԵԼԻ ՆԱԽԱԶԵՌՆՈՒԹԻՒՆ

ԵՐԵՒԱՆ.— Փետրուար 29ին, Ակադեմիայի նիստերու դահլիճին մէջ գումար ուեցաւ Պատմական Յուշարձաններու Պահպանութեան նորակազմ ընկերու թեան առաջին համագումարը, ուր ըն դրուեցաւ 68 անձերէ կազմուած վարչու թիւն մը : (Տես ՅԱՌԱՋ, Մարտ 21) :

Նորակազմ ընկերութեան նախագահի հանգամանքով, նկարիչ Մարտիրոս Սարեան հետեւեալ կոչը ուղղած է Հայաստանի բաղաքացիներուն.—

×

Գեղեցիկ ու գետնատակ պատմական յուշարձանների մի հազուագիւտ թան դարան է Հայաստանը : Այստեղ ամէն ոք տեսնում է խաղաղ, ստեղծագործ աշխատանքով հարուստ մեր ժողովրդի երկար ու ճիգ ճանապարհը, գեղեցիկին ձգտող նրա խորաթափանց ոգին, նրա տաղան դաւորութիւնը հանճարեղ որդիների ճարտար մտքի անկոր թռիչքը, որն ընդունակ է եղել ստեղծելու աշխարհ հիացնող Գառնի ու Զուարթնոց, Անի ու Գեղարդ, Ամբերդ ու Ախթամար ...

Բաց մի դիրք է Հայաստանը, նրա ա մէն մի կոթողը՝ իր զարմանալի չափուածեւով, հոյակապ դրուագներով, որմնանկարչութեամբ, վիմական արձանագրութիւններով՝ այդ դրքի ոսկէ էջը :

Մեր նախնիները հազարաւոր մեծ ու փոքր, համամարդկային արժէք ու հա րըստութիւն ներկայացնող կոթողներ են ժառանգել մեզ, աւանդել են, որ մենք ոչ միայն հիանանք դրանցով, ճանաչենք ու հպարտանանք, այլեւ պահենք, պահպանենք իւրաքանչիւր քարն ու մասունքը եւ այդ ամէնն անվնաս, մեր իմաստուն նախնիների օրինակով, ժառանգութիւն տանք մեզնից յետոյ եկող սերունդնե րին :

Պատմական յուշարձանների պահպա նութեան հայկական կամաւոր ընկերու թեան հիմնադրումը իրագործութիւն է մեր կեանքում, հազարամեայ կոթող ների պահպանման մեծագոյն գործը այսուհետեւ յանձնուած է նաեւ ձեզ, տրըուած է ժողովրդի վերահաստութեանը, իւրաքանչիւրին, ում համար թանկ է հայ ժողովրդի մշակութային անցեալը :

Պատմական յուշարձանների պահպա նութեան հայկական կամաւոր ընկերու թեան հիմնադիր համագումարի յանձ նարարականով եւ նրա անունից ես ձեզ եմ դիմում, սիրելի հայրենակիցներ :

Ինամքով պահէք ու պահպանէք մեր աշխարհահռչակ ժառանգութիւնը, հայ ժողովրդի հաստատութեան վկայագիրը բոլոր յուշարձանները՝ ի յարդանք մեր ըն տեղծագործ նախնիների եւ ի պատիւ մեզ ու մեր ժամանակի :

Աշխատաւորներ, հիմնարկ – ձեռնար – կութիւններ, կոլտնտեսութիւններ եւ սովխոզներ, գործէք պատմական յու շարձանների պահպանութեան կամաւոր ընկերութեան անհատական եւ հաւաքա կան անդամներ : Թող ժողովուրդը միա կամ պաշտպանը լինի իր պատմական յուշարձանների :

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ

Այս խորագրին տակ, «Լը Մոնտ»ի եր բաժշտական աշխատակիցը Ժաք Լոնչան հետեւեալ տողերը նուիրած է Սիփան – կոմիտաս երգչախումբի համերգին, Թեր թին Ապրիլ 2ի թիւին մէջ :

« Իր հիմնարկութեան քառասնամեակը տօնելով, Սալ Կալօ, Սիփան – Կոմիտաս երգչախումբը յուզիչ պատկերը տուաւ ցեղային փոքրամասնութեան մը, որ բողջովին ձուլուած իր որդեգրած երկրին եւ որ, սակայն, անաղարտ կը պահէ իր աւանդական դանձը : Իր անունը կը յիշեցնէ Կոմիտաս վարդապետը որ հայ երաժշտութեան անխոնջ մշակը եղաւ, աւելի քան երեք հազար երգեր ժողվեց Փարիզ մեռնելէ առաջ, 1935ին :

Հայ երաժշտութիւնը, զոր կը ճանչ նանք գրեթէ միայն խորհրդային Հայաստանի գործերով, աշխարհի ամէնէն հիներէն մէկն է, իր ծագումը չորս հազարամեակներու կը պատկանի եւ դարերու ընթացքին արաբական, սլաւ, պարսկական, յունական ասիական ազդեցու թիւններ կրած է, զոր բուռն զգայնու թիւն մը ունեցող ժողովուրդ մը վերա ծած է մեղեդիական մեծ հարստութիւն ունեցող երաժշտութեան մը :

Հաւանաբար, այս թարմութիւնն ու հրաշալի զոյնը աւելի կը յայտնուին Կոմիտաս վարդապետի, Գ. Մ. Ալէմ շահի ժողովրդական երգերուն, Թ. Ալ թունեանի սքանչելի « Օսաննա»ին կամ արի «Վզնոցդ»ին մէջ՝ քան Տիգրանեանի Ալոյշին Սարոյի եղանակին կամ Կանաչ եանի «Նանոր»ին պէս ճիզով չա րադրուած գործերու մէջ :

Ամէն պարագայի մէջ, հիացանք Սի փան – Կոմիտաս երգչախումբին միա տարրութեան եւ եռանդին վրայ, կար պիս Ափրիկեանի առաջնորդութեամբ, դնահատեցինք այրերու ընտիր եւ թաւ ձայները, կիներու ձայներու դունագեղ երանգները, ինչպէս եւ ընտիր մեներ – դուները, մասնաւորաբար՝ Պ. Մկրտիչ Պօղոսեան եւ Օր. Շաքէ Պէնկեան » :

ԿԱՐԴԱՅԻՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԻՔ «ՅԱՌԱՋ»Ը

LE LIBAN

(ԼԻԲԱՆԱՆԸ)

ԶԲՕՍԱՇՐՋԻԿՆԵՐՈՒ ԵԴԵՄԸ

Լիբանանը, բոլոր եւրոպացիներուն սիրելի երգի մը իրագործումը թոյլ կու տայ.— Ծանօթանալ աշխարհի ամէնէն հին երկիրներէն մէկուն : Եւրոպային քանի մը ժամ հեռու, իբրեւ կը սպասէ Միջերկրականի մէկ ափը՝ ուր կրնան լողալ հոմէական թատրոնի մը կամ ֆըբանք ամրոցի մը տեսրոտը : Երկիր մը, ուր՝ ընորհիւ դարաւոր եւ յատկանշա կան հետաքրքրութիւնը, կրնան աշխարհի ամբողջ պատմութիւնը վերահաստատել :

Բայց Լիբանանը միայն պատմական կամ հնագիտական հետաքրքրութիւնը չի գոհացներ : Զբօսաշրջիկներուն նաեւ համար կարելիութիւն կուտայ գուարճանալու եւ հանգստանալու : 250 քիլոմեթր ծովեզերքի մը երկայնքին, ծովափները իրարու կը յաջորդեն, ծովային բոլոր հաճոյքները : Ծովէն կէս ժամ հեռու՝ լիբան հաճոյքները : Բազմաթիւ կայան ներ պատրաստուած են ամէնէն արդիա կան յարմարութիւններով ութ հարիւրէն երկու հազար մեթր բարձունքներու վը րայ, սոճիներու անտառներէն մինչեւ Լիբանանի հռչակաւոր մայրիները :

Բացօթեայ այս հաճոյքներէն եւ զը ւարճութիւններէն զատ, Լիբանան իր այցելուներուն կը բանայ իր կենդանի թանգարանը, անոնց կը տրամադրէ իր անցեալի հիանալի հարստութիւնները : Նախ կայ՝ Պէյրութը, Մայրաքաղաքը արդիական չէնքերով, աղղային թան դարանով եւ քառասուն հազար հատոր ներէ բաղկացած իր գրադարանով : Ճամբաներու սքանչելի ցանց մը թոյլ կու տայ, որ արագ եւ հանգիստ ճամբորդես զբօսաշրջումի բոլոր կեդրոնները : Ինչ ճամբայ ալ առնես, ամէն կողմ հիանալի արձաններ, հազարամեայ պատեր, ժա մանակին ասպարէզ կարդացող սիւներ, հէքեաթներ ծնող քարեր, վկայ հոյակապ անցեալի մը :

Կան դեռ, բնական գեղեցկութիւնները : Պէյրութի մօտ, Թրիփոլիի ճամբուն վը րայ, աշխարհի ամէնէն գեղեցիկ քա րայրերէն մէկը կայ՝ ձէյթայի քարայ րը : Ուրիշ տեղ՝ ծովածոցեր, խորշեր, վայրեր ուր ոմանք կը սիրեն ըսել թէ եդեմը հոն էր : Պարբերաբար, հնագիտա կան նոր յայտնութիւններ հետաքրքրու թեան մեծ չարժում մը կը ստեղծեն :

Այս երկիրը ձգիչ մեծ հմայք մը ունի զբօսաշրջիկներուն վրայ : Այցելուներու ի սպաս կազմակերպութիւնը չատ մեծ է եւ այդ ուղղութեամբ լիբանանեան կա ռավարութիւնը մեծ ճիգ կը թափէ : Զգալի յառաջդիմութիւններ արձանա գրուած են վերջին տարիներուն, փայ լուն հետանկարներու դուռ բանալով : Ոչ մէկ բան խնայուած է զբօսաշրջիկ ները ընդունելու եւ երկրին կապելու համար : Եւ ասոնցմէ սպասուած քարոզ չութիւնը նոյնքան կարեւոր կը նկատուի — եթէ ոչ աւելի — քան թերթերու, թը ռուցիկներու կամ պատի ազդերու կա տարելիք դերը :

ԽՈՐԻՆ ԳԱԲՐԻԿԵԱՆ

(4 Շար.)

ԽՈԴԵԴԱՆ

Տճիկ ու շեմճիկ ,
Էլ դուճ միճ ժաժա ,
Մեճիճ եճիճ ժաժալու ,
Բայազ տանելու :

Ալիկ ու կժիկ
Էլ դուճ մի ժաժա ,
Մեճիճ եճիճ ժաժալու
Բայազ տանելու :

Քաւոր Տօնիկն զուռնի հնչիւնների տակ կէս ոսկի տուեց Ալուառնկի հարսին : Սանամը վերցրեց նուէրը եւ, թաղուհու ձակատը համբուրելով, նրան առաջ բերեց :

Բայազը հագած էր հարսանեկան չո քեր : Գլխին դրել էր հարսնաթագ, որի շուրջը, մեռաքսի փուչի էր ոլորած : Ճակատին փայլում էին տասը խոշոր դրամներ : Այն քսակը, որ Գիւլէն հանել էր

անդուկի մէջից հրդեհի ժամանակ, պահուում էր Ոսկեհատի մօտ : Այնտեղ ընդամէնը տասը հատ հին ոսկեդրամ կար : Դաշտաղէմցի Գէորգն ասել էր, որ դը րանք Հայոց Տիգրան Թագաւորի յայտնի ոսկեդրամներն են, նրա նկարով եւ արքայական թագը գլխին : Փեսան այդ ոսկիները փայլեցնելով ուզարկել էր Քրդաղամ, որոնցմով Սանամը զարդարել էր հարսի ճակատանոցը : Հարսնթաղի վըրայից մինչեւ Գոռակատեղը մի բարակ վարդագոյն շղարշ էր իջնում, որի տակից երեւում էր Բայազի ամօթխած դէմքեղիկ դէմքը :

Երկրագործ Մարտոն նկատելով, որ իր աղջկայ երեսին միայն մէկ քող էր դցած, զարմացած հարցրեց .

— Էս ի՞նչ բան է, քաւոր Տօնէ, չլինի՞ կարծում էք, թէ Դաշտից թալան էք տանում :

— Ի՞նչ է պատահել, խնամի :

— Ո՞ւր է հարսի եօթ տակ քողը :

— Եօթ տակ քող,— ծոր տուեց Տօնէն :

— կանաչ մեռոն, երեւում է՝ դուք թալանի էք եկել :

— Տանողը մենք ենք, քեռի Մարտո , մեզ մէկ քողն էլ ձեռք կը տայ ,— ըսաւ ճախոսեց քաւորը :

— Զեղաւ, չեղաւ, բռնաչէնցիք , իմ աղջկան եօթ քող է հասանելի, մէկը փեսի կողմից, վեցը՝ քաւորի ու բարեկամների :

— Եօթ ծալի տակ մութ կ'եղնի , իսը նամի, — նորից կրկնեց Տօնէն :

— Պապական կարդ է, ախպեր, դու եօթ զոյնը դցիր, թող մութ լինի : Տես , հարսի երեսն երեւում է :

— Աղջիկդ սիրուն է, Մարտո ախպեր, թէ կ'ուզես իմանալ, սիրուն դէմքին իսկի քող էլ հարկաւոր չէ, — վրայ բերեց Օնէն :

— Տօ ծուռ սարեցիք, լեզուակռիս տալով կ'ուզէք աղջկաս փախցնե՞լ : Շատ էլ պիժ էք : Կարծում էք մեր Դաշտի ծուերը ձեղնից պակա՞ս են : Ուրիշ տեղ՝ մէկ մէկ ծուռ , մչեցիք՝ մեծ ու պզտիկ ծուռ, ասաց Խոշոյ Մարտոն, ծխելով եւ նայելով մի անորոշ կէտի :

— Մենք ձեր ծուերի մասին լսել ենք ,— նկատեց Շինական Պօղոսը : — Ալոյին էլ պիտենք, Նալխառն Մանուկին էլ :

— Որ էդպէս է, էլ ո՞ւր էք պարապ կանդնել , — չուռ եկաւ Մարտոն :

— Հիմա ի՞նչ անեմ, էս կէս դիշերով մէկ էլ Մուշ էրթա՞մ , տարակուսանքով յարեց քաւորը :

– կ'ուզես Բիթլիս գնա: Մինչեւ իմ աղջկայ երեսին եօթ գոյնի քող չլինի , չեմքից դուրս չեմ թողնի նրան : Աղջի, ներս գնա ,— բայազին դառնալով, խըստութեամբ հրամայեց հայրը : — Հարսին ներս տար, — յօնքերը վարպետու հու վրայ սպառնալի կիտելով՝ կարգադրեց Մարտոն :

Մանիչակը ձեռները ծալած կանգնած էր դրան մօտ : — Դու էլ ներս գնա : Զէի՞ր տեսնում , որ աղջկաղ երեսը բաց է : Ինչո՞ւ թոյլ տուեցիր, որ մինչեւ չեմքը բերեն,— դոչեց բարկացած չինականը , դուրս ելնելով տանից :

Տօնէն եւ Սաեփանը իրար նայեցին :

Դրութիւնը լուրջ էր :

Շինական Պօղոսը խորհուրդ տուեց դը նալ Խասպիւղ : Նա եւ Սաեփանը չտա պեցին այդտեղ, դիշերով արթնացրին մի ծանօթ չթաւճաւուն եւ, հարկաւոր քողերը վերցնելով, վերադարձան Քըրդադամ :

Սանամը ներս առնելով հարսին, եօթ տարբեր գոյներով ծածկեց նրա երեսը :

— Իսկ կօշիկների մէջ ցորեն լցրե՞լ ես, — հարցրեց Քրդադամցին :

Սանամը զգաց իր սխալը եւ ամբարիշտ մի փուռ գարնանացան վերցնելով ածեց Բայազի ոտնամանների մէջ, որ նրա ոտքը խերով գայ կեսրանց տան վրայ :

— Ա՛յ, հիմա եղաւ, հիմա կարող էք տանել,— ասաց երկրագործ Մարտոն :

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

Այրի Տիկին Բիւզանդ Տէօվլէթեան, Տէր եւ Տիկին Անարէ Երէցեան, Տէր եւ Տիկին Յակիկ Տէօվլէթեան, Տէր եւ Տիկին Աւետիս Տէօվլէթեան, Տէր եւ Տիկին Ճարուհի Մոքոսեան, Օր. Ժասմին եւ Պ. Ալէն Մոքոսեան, Այրի Տիկին Երէցեան եւ զաւակները, Տէր եւ Տիկին Ճակոբ Տէօվլէթեան, Տէր եւ Տիկին Գարեգին Հոցեան (Փերիկէօ), Սիսակեան ընտանիքը (Մարսէյլ) խոր ցաւով կը ծանուցանեն իրենց ամուսնոյն, հօր, եղբօր, տաքրոջ, մօրեղբօր, խնամիին եւ աղգականին՝

ԲԻՒԶԱՆԴ ՏԷՕՎԼԷԹԵԱՆԻ

յանկարծական մահը, որ պատահեցաւ Ապրիլ 5ին, իր բնակարանը, 64 տարեկանին։

Ճուղարկաւորութիւնը կը կատարուի այս Շաբաթ (Ապրիլ 8) ժամը 14·30ին Փարիզի Ս. Ճովհ. Մկրտիչ եկեղեցին, ուրկէ մարմինը պիտի փոխադրուի Փէր – Լաչէզի գերեզմանատունը, ամփոփուելու համար իր բնտանեկան դամբարանը։

Մահագդ չստացողներէն կը խնդրուի, ներկայս իբրեւ այդ նկատել։

ԾԱՌԱՋ. — Մեր ցաւակցութիւնները Տէօվլէթեան ընտանիքներուն։

5.000 ans d'histoire et tous les plaisirs de l'été vous attendent à 4 h 30 de vol de Paris :

le LIBAN

Le confort le plus moderne
dans le plus vieux pays du monde :
un équipement hôtelier sportif et routier
de tout premier ordre.
Beyrouth centre touristique international
vous ouvre les portes de l'Orient.

Bureau d'information touristique
12, rue Chabanais Paris 2e - RIC 18-64

ՇԱԽԻԼԻ ԵԿԵՂԵՑԻ

Այս կիրակի յաւարտ պատարագի մասնաւոր հոգեհանդիստ պիտի կատարուի ընդհ. նահատակաց յիշատակին։

Կը հրաւիրուին հաւատացեալ ժողովուրդը։

Հ. Յ. Դ.

ՄԱՐՍԷՅԼԻ Հ. Յ. Դ. Շրջ. կոմիտէն, ընկերական ընդհ. ժողովի կը հրաւիրէ՝ հետեւեալ խումբերու հին եւ նոր բոլոր ընկերները։

ԱԿՆՈՒՆԻ, Շաբաթ, 11 Ապրիլ, ժամը 21ին, սովորական հաւաքատեղին։ Խիստ կարեւոր օրակարգ։ Կը խնդրուի հին եւ նոր բոլոր ընկերներէն ներկայ գտնուիլ։ Ներկայ պիտի ըլլան Շրջ. կոմիտէի ներկայացուցիչները։

ՆԻԿՈԼ – ԴՈՒՄԱՆ, Կիրակի, 12 Ապրիլ, կէսօրէ ետք ժամը 15ին, սովորական հաւաքատեղին։ Խիստ կարեւոր օրակարգ։ Կը խնդրուի հին եւ նոր բոլոր ընկերներէն ներկայ գտնուիլ։ Ներկայ պիտի ըլլան Շրջ. կոմիտէի ներկայացուցիչները։

ԸՆԴՀ. ԺՈՂՈՎ

Կրընոպլի Ազգ. Միութեան ընդհ. ժողովը Ապրիլին 12ին, Կիրակի, Փաֆէ տը լա Փոսթի վերնայարկը։ Ներկաներու թիւը մեծամասնութիւն կը կազմէ։ Վարչու – թեան ընտրութիւն։

ՈՒՐԲԱԹ
10
ԱՊՐԻԼ
ժամը 20·30

ՄՈՒՐԱՏ – ՌԱՓԱՅԷԼԵԱՆ
ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐՏԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

MUTUALITE
24, Rue St. Victor
Métro :
Maubert-Mutualité

GRAND GALA FOLKLORIQUE ARMENIEN

ՄԵԾ ՀԱՆԴԷՍ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԳ - ՊԱՐԻ

*

— ԱՐՄԵՆԻԱ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲ —

Ղեկ· **Պ. ՏԷՏԷՃԵԱՆ**

Երգ·— Օր· ՍՈՆԻԱ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ, ՇԱՒՔ ՊԷՆԿԵԱՆ եւ Պ. Մ. ՊՕՂՈՍԵԱՆ

*

— ՍՕՍԻ ՊԱՐԱԽՈՒՄԲ —

Ղեկ· **ՏԻԿԻՆ Յ. ՔԻՒՐԹՆԷՐԵԱՆ**

*

— ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ — ԵՐԳԱԽՈՒՄԲ

Ղեկ· **Գ. ԵԱՆՊԷՂԵԱՆ**

PALAIS DE LA MUTUALITE

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Կազմակերպուած
ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀ· ՄԻՈՒԹԵԱՆ ՓԱՐԻԶԻ ՏԻԿՆԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ ԿՈՂՄԷ

Ապրիլ 14, երեքշաբթի երեկոյ ժամը ճիշդ 8·45ին
THEATRE DES ARTS
66, Rue Rochechouart, PARIS (9e) Métro : Cadet ou Anvers

Կը ներկայացուի Լ· ՇԱՆԹԻ

— ԿԱՅՍՐԸ —

Հայ Բիւզանդական կեանքէ քաղուած 4 արար եւ 2 պատկեր
(Բեմադրութեան յարմար ցուց Մ· ԱՆՏՈՆԵԱՆ)

ԳԼԽԱՒՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ
ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ ԱՆՏՈՆԵԱՆ, Պ· Պ· ՏՐԴԱՏ ՆՇԱՆԵԱՆ, ՆՈՒՐՀԱՆ ՄՈՒՐԱԴԵԱՆ, ՄԻՀՐԱՆ ԱՆՏՈՆԵԱՆ, ՆԱԶԱՐԷԹ ԲԸՇՏԻԿԵԱՆ եւ ՓԻԼԻՊ ԹԷՐԶԵԱՆ

Կը մասնակցին նաեւ
Օր· Օր· Ռ· ՄԱՌԱՆԿՕԶԵԱՆ, Ա· ԾԱԼԵԱՆ եւ Ա· ԹԱՐՈՆ։
Պ· Պ· Յ· ՍԹԱՄՊՈՂՑԵԱՆ, Կ· ՆԻԿՈՂՈՍԵԱՆ, Է· ԹՕՓՈՒԶԵԱՆ եւայլն։
Բեմադրութիւն՝ ՏՐԴԱՏ ՆՇԱՆԵԱՆ

Տոմսերու համար դիմել հետեւեալ վայրերը ·—
U.G.A.B., 11 Square Alboni, PARIS (16e)
Tél. : TRO. 03-18
Mme BAKERDJIAN
35, Rue de Trévise, PARIS (9e) PRO. 61-10

Mme MARKARIAN.
32, Rue de Trévise, PARIS (9e), TAL.
et au THEATRE DES ARTS
66, Rue Rochechouart, PARIS (9e)
Tél. : TRU. 05-12 et TRU. 14-3

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ
10 bis, Rue Thouin, PARIS

Այս կիրակի Քահանայական Կոչումնեբու օր։ Ժամը 10·30ին Հանդիսաւոր պատարագ։

Հ. ՆԵՐՍԷՍ Վ. ԱԿԻՆԵԱՆԻ

եւ Հ. ԵՂԻԱ Վ. ՓՂՋԻԿԵԱՆԻ

հոգիներուն համար։ Պիտի պատարագէ եւ քարոզէ ԿԱՐԱՊԵՏ ԵՊՍ· ԱՄԱՏՈՒՆԻ։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տէր եւ Տիկին Ղ· Ղազարեան եւ զաւակներն ու թոռները կը ծանուցանեն թէ հոգեհանդստեան պաշտօն պիտի կատարուի՝ այս Կիրակի, Ապրիլ 12, Փարիզի Ս. Ճովհ. Մկրտիչ եկեղեցւոյ մէջ, իրենց մօր եւ մեծ մօր՝

ԱՆԹԱՌԱՄ ՂԱԶԱՐԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ։

1915 24 AVRIL 1964 DEUIL NATIONAL ARMENIEN

ԱՊՐԻԼ 24 ԱԶԳԱՅԻՆ ՍՈՒԳԻ ՕՐ

FERMETURE DES MAGASINS

Բարձր հովանաւորութեամբ Ֆրանսայի երեք յարանուանութեանց ներկայացուցիչներուն՝ ՍԵՐՈՎԲԷ ԱՐՔ· ՄԱՆՈՒԿԵԱՆ, կաթ· պատուիրակ Արեւ· Եւրոպայի Հայոց, ԿԱՐԱՊԵՏ ԵՊՍ· ԱՄԱՏՈՒՆԻ, էկզարք Ֆրանսայի կաթողիկէ Հայերու, վեր· ՍԻՍԼԵԱՆ։ ներկայացուցիչ Փարիզի Հայ Առտ· եկեղեցւոյ։

Հետեւելով Հարաւային Ամերիկայի եւ Մերձաւոր Արեւելքի մեր հայրենակիցներուն օրինակին եւ դրական կերպով ոգեկոչելու համար 1915ի մեր մէկ միլիոն 500·000 նահատակներուն յիշատակը։

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՄԱՆՑ ԿԵԴՐՈՆԸ
(CENTRE D'ETUDES ARMENIENNES)

Երբորդ անգամ ըլլալով կոչ կ'ընէ Ֆրանսայի հայ վաճառականներուն որպէսզի փակեն իրենց խանութները, աշխատաւորներուն եւ ուսանողներուն, որպէսզի դադրին աշխատելէ

ՈՒՐԲԱԹ ԱՊՐԻԼ 24-ԻՆ

Այս նպատակաւ կը կազմակերպէ երեք տասերդներու խումբեր, որոնք պիտի այցելեն խանութները եւ պատշաճ սուգի ազդը բաժնեն։

Փարիզի Հայերը տեղեակ են արդէն թէ անցեալ տարի, իրենց չրջանին մէջ, հարիւրաւոր վաճառատուներ մասնակից եցան այս ձեռնարկին, որ այսօր կոչուած է ընդհանրանալու գաւառին մէջ եւս։

ՇԱՏ ԿԱԻԵՒՈՐ — Նոյն օրը, եկեղեցիները մասամբ բաց պիտի մնան եւ հոգեհանդստեան պաշտօն պիտի կատարեն։ Այսպէս՝ Փարիզի Ս. Ճովհ. Մկրտիչ եկեղեցին բաց պիտի մնայ ժամը 3էն 5 եւ ժամը 4ին Սերովբէ Սրբազան Հոգեհանդստեան պաշտօն պիտի մատուցանէ Ապրիլեան մեր նահատակներու յիշատակին։

Տեղեկութեանց համար դիմել հետեւեալ հասցէներուն ·—

PARIS — CENTRE D'ETUDES ARMENIENNES
32, Rue de Trévise — Vendredi de 19 h. à 22 ou Tél. NAT. 42-50 ou TRI. 57-74.
L'YON — DONIKIAN, 1, Rue de l'Espérance (3e).
VALENCE — Dr. KOHARIAN, 42, Avenue Sadi Carnot.
MARSEILLE — KHAYIGUIAN D. — 75 Canebière, Tél. : CO 47-74.

ՀԱՆԴԷՍ ԵՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ

Առնուվիլի Անարատ Ցղութեան Քոյրերը ի նպաստ իրենց վարժարանին վիճակահանութիւն մը կը կազմակերպեն այս Կիրակի ժամը 15ին, Միւթուալիթէի սրահին մէջ՝ 73 Ավընիւ Ազրի Պարպիւս, (Առնուվիլ լէ Կոնէս)։

Գեղարուեստական բաժին, ճոխ պիւֆէ։ Մուտքը ազատ է։

Շոգեկառք՝ կառ տիւ Նորդ ժամը 14·30ին։

ՅՈՒՇԱՏԵՏՐ

ԿԱՊ· ԽԱՉԻ Պանեէօ Քաչանի մասնաճիւղին ընդհ. ժողովը այս Շաբաթ, ժամը 3ին, ընկերուհի Ընծայում Նորիկեանի բնակարանը, 6 Բիւ Շան տէ զ'Ուազօ, դէնայարկ, աջ դուռ, Պանեէօ (Ամընիւ Փասթէօրի չատ մօտիկ, 188 Թիւ օթօպիւսի Լանկէ կայարանին հետեւ։

ԿԸ ՓՆՏՌՈՒԻ

Թաւրիզէն Քրիստափոր եւ Վահան կը փնտռեն իրենց հօրաքոյրը՝ Սիրանուշ Ղուկասեան որ ազատած է Էրզրումի ջարդէն, եւ ամուսինը Ցակոբ Ղուկասեան որոնք Փարիզ կը բնակին եւ ներքակուեթեամբ կը գրաւին։ Տեղեկացնել Տիկին Ճարուհիւնեանի,

HOTEL BUCI
22, Rue de Buci, PARIS (6e)

IMPRIMERIE SPECIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ԻՐԱՆԻ
ՄԱՅՐԱՓԱՂԱՔԸ ԵԿՈՂ ՆԵՐՔՈՒՆ

« PARS HOTEL »

— TEHRAN —

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ եւ ԱՐԴԻԱԿԱՆ

ԱՄԷՆ ՅԱՐՄԱՐՈՒԹԵԱՄԲ
Հեռաթօս – Սենեակներ – Բաղ
ՍԵՓԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ

Դալար պարտէզ – Զուլալ լողա

« PARS HOTEL »
Ave. Sepand, 40
TÉLÉPHONE : 626031
CABLES : 206 TEHRAN

ՆՊԱՍՏԱՒՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1 հոգինոց սենեակ· — Օրը 370
2 հոգինոց սենեակ· — Օրը 520
(Նախաճաշով, ծառայութեամբ
սակով)

երկար մնացողին՝ մասնաւոր զ

ԱՑՑԵԼԵՑԻՔ եւ ՎԱՅԵԼԵՑԻՔ

« ՓԱՐՍ ՊԱՆԴՈԿԻՆ »

ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՅԱՌԱՋԸ

ՕՐԱԹԵՐԹ

ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ՀԻՆԳՇԱԲԹԻ
9
ԱՊՐԻԼ
JEUDI
9 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9978

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9980

ԿԷՍ ԴԱՐ

(Ը. եւ վերջին մաս)

Եաբէն, Թնդանօթները կրկին որոտացին։ Եւ կրկին բանակները՝ երկիրները ամբողջ իրենց ոյժին տակ առին։ Եւ կրկին փոքրերը՝ հայրենիքով ու ժողովուրդով՝ աւերակ ու արիւնաքամ դարձան։

Անգամ մը եւս, իր Թիւի համեմատութեամբ բարձրագոյն տոկոսով, Հայութիւնը եղաւ յանուն ազատութեան եւ արդարութեան կռուող բոլոր բանակներուն մէջ։ Եւ նահատակուեցաւ տասնեակ հազարներով։ Եւ հերոսացաւ՝ տասնեակ հազարներով։

Այս մասին չտայլօրէն վկայեցին Արեւելքն ալ, Արեւմուտքն ալ։

Յորդային Թէ ամերիկեան բանակներուն մէջ, իրրեւ զինուոր Թէ զօրավար, Հայը կրկին վկայեց աչխարհին, որ պիտի կռուիլ յանուն իտէալի, պիտի մեռնիլ զին ի ձեռին։

Երբ եկաւ հաչուեյարդարի ճակատագրական պահը, մեծերը ճշդեցին, Թէ ուրն ինչ բաժին պիտի հանեն։

Ռուսաստաններ չտայլուեցան Հայութեան եւ ան ալ իր կարգին սպասեց։

Ի զուր, սակայն։

«Կարս ու Արտահան» անուններըը ողջ Հայութեան չրթներուն վրայ ցամքեցան։

Հայութեան համար, ոչ մէկ ծաղիկ տուաւ չորս տարիներու երկունքը։ Ամբողջացած Պատմական Հայաստանէն Թիզ մը չվերադարձուեցաւ բուն տիրոջ։ Իսկ խորհրդայնացած Հայ Հողն ալ մնաց մասնատուած, վաճառուած։

Ռուսերեան սրտերը հայորդիներու։ Ամբողջ ժողովուրդի մը ցաւը մխրճուեցաւ ամէն գատողութիւն։ Անթափանց ու անծայր ստուեր մը կրկին տարածուեցաւ երեւանէն բուլղարը եւ բուլղարէն Նոր Աչխարհ։

Սակայն, չենք զարմանար այլեւս, երբ այս չրջանին դարձեալ նոյն պատգամը կը կարդանք, միչտ նոյն «Ցուսաբեր»ի սիւներէն արձակուած.

— Ո՛չ մէկ պատճառ կայ վհատելու։ Ամէ՛ն պատճառ կայ հաւատալու։

Երկոտասնեակ մը տարիներ ալ ա՛յդ չրջանին վրայէն են անցած։

Հեղձուցիչ կլիմայի մէջ կ'ապրի բռնավանդակ մարդկութիւնը այսօր։ Բարբարոս անանկ մեծերու խօսքն ու խոստումը՝ պէս անանկ մեծերու խօսքն ու խոստումը մը այլեւս ոչինչ կ'արժեն։ Հիւլէական աւերումներէն սարսափահար, աստուա՛ծ ծիծաղ Մարդը սողուն է դարձած։

Եւ բոլոր տաճարներու բոլոր չահերը մաքած են կարծես։

Եւ խաւարամած խորաններէն խօսող — ներն անգամ անզօր կը Թուին չկրկնելու։

— Ամէ՛ն պատճառ կայ վհատելու։ Ո՛չ մէկ պատճառ կայ հաւատալու։

Թանձրացած յուսահատութիւն մը Թուխս նստած է մարդոց հոգիներուն մէջ։

Ժողովուրդներ ու անհատներ, փոքրեր ու մեծեր, համոյքներ ու պետութիւններ չեն գիտեր, Թէ վաղը ինչ պիտի պատահի։ Մինչեւ ե՞րբ հնարաւոր պիտի ըլլայ տակալ ահաւոր անստուգութեան, մէկ բաղմապատկուող մեծ ու մանր տագնապներուն յաջորդող բախումնե՛ր, տեւաբար աճող ընդհանուր լար՛ուածութեան։ Եւ եթէ յանկարծ պայթի երրորդ Աչխարհամարտը, այս անգամ ո՞վ կը քանդուի, ո՞վ կը դիմանայ ... Նման խեղդող մթնոլորտին մէջ իսկ, մենք բառացի կերպով պիտի կրկնենք այն, ինչ որ կ'ըսէր «Ցուսաբեր», ասկէ չորս տարիներ առաջ, անմահ Ակնու։

«Մերն է վաղուան օրը — այս բոլոր լիճի ձեր հաւատը՝ եգիպտաբնակ Հայեր, ձեր առօրեայ երգը, ձեր հանապազօր — եայ երազը»։

Պիտի կրկնենք այսպէս ոչ Թէ որով — հետեւ պայմանները աւելի նպաստաւոր են այսօր քան էին ասկէ տասը, քսան կամ չորս տարի առաջ։

Պիտի կրկնենք այսպէս, որովհետեւ մեր գաւանած հաւատքը ոչ մէկ կապ ունի պայմաններու, ժամանակի եւ տարածութեան հետ։

Պիտի կրկնենք այսպէս, որովհետեւ պիտենք, Թէ այնքան ատեն, որ պահպանուած է մեր անօրինակ ազգային հաւատքը, պահպանուած է մեր անօրինակ ազգային դոյութիւնը. եւ հակառակը՝ այնքան ատեն, որ պահպանուած է մեր անօրինակ ազգային դոյութիւնը, պահպանուած է մեր անօրինակ ազգային հաւատքը։

Երբ կայ մէկը, կայ միւսը։

Հայութիւն — կարդա՛ ՀԱՒԱՏՔ։

Հաւատք — կարդա՛ ՀԱՅՈՒԹԻՒՆ։

Քանի՞ հազար տարի առաջ արդեօք, այս երկուքը իրար գտան ու գարձան լրացուցիչ ու մնացին անբաժան։ Ոչ ոք գիտէ։

Եւ արդեօք ո՞ր արշալոյսին եւ ո՞ր ե — րակին հասնելու համար։

Մխայն հա՞յ ազատութեան ու ամբող — ջացած Հայաստանի՞ պետականութեան։

Զե՛նք կարծեր։

Հայ հաւատքը ասոնց կը հասնի, բայց եւ կ'անցնի աւելի վեր, աւելի վեհ իտէալի ճգտելու համար։

Ճգտելու համար այն Մարդուն, որ կալանաւոր մը չէ այլեւս ոչ մէկ տեղ, այլ ազատ մըն է ամէ՛ն տեղ։

Որ ստորադաս մը չէ այլեւս ո՛չ մէկ տեղ, այլ հաւասար մըն է ամէ՛ն տեղ։

Որ եթէ իրաւազուրկ չէ այլեւս ո՛չ մէկ տեղ, ապա տէր է նկարագրի ու բարոյականի ամէ՛ն տեղ։

Նման հաւատք ոչ անցեալ, ոչ ներկայ, ոչ ալ ապագայ պայմաններէն տուն կ'առնէ։

Նման հաւատք իր սեփական եւ անկախ իրականութիւնը ունի։

Եւ նման հաւատքի ընդունակ են մի — այն անոնք, որոնք հակառակ հազարամեակներու հալածանքին ու աւերին, սպանդներուն ու սրածումներուն, այնուամենայնիւ, կը յամառին կրկնել նոյն ջերմեռանդութեամբ.

— Ո՛չ մէկ պատճառ կայ վհատելու։ Ամէ՛ն պատճառ կայ հաւատալու։

«ՑՈՒՍԱԲԵՐ»

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԱՆՔԱՐԱ ԿԸ ՍՊԱՌՆԱՅ

ՆՈՐ ՄԻՋԱԴԷՊԵՐ ԿԻՊՐՈՍԻ ՄԷՋ

Աթէնքի Թուրք դեսպանը, առաւօտեան ժամը 3ին, ծանուցագիր մը յանձնած է Ցունաստանի Արտաքին նախարարին, որով Անգարայի կառավարութիւնը կը յայտնէ Թէ որեւէ յարձակում ուղղուած կիպրոսի Թուրք զօրքին դէմ, Թուրքիոյ դէմ յարձակում պիտի նկատուի, Դեսպանը աւելցուցած է Թէ իր կառավարութիւնը տեղեկութիւն ունեցած է որ յարձակումի պատրաստութիւններ կը տեսնուին կիպրոսի Թուրք զինուորներուն դէմ։

Ցունաստանի Արտաքին նախարարը յայտարարած է Թէ Մակարիոս Աբք. Աթէնք պիտի հասնի Ապրիլ 10ին։ Այս այցելութեան նախաձեռնութիւնը ստանձնած էր Կիպրոսի նախագահը։ Կը Թուի Թէ այս յանկարծակի ճամբորդութեան դիւանագիտական նպատակ մը կայ։ Քաղաքական մը պատրաստել Ցունաստանի կառավարութեան եւ կիպրոսի Ցոյներուն միջեւ։ Այս քաղաքականութեան դիմաւորը դիծերը դծուած էին արդէն անցեալ Մարտ 12ին երբ Մակարիոս Աբք. Աթէնք գացած էր Ցունաստանի Թագաւորին յուղարկաւորութեան։ Այսօր պէտք է գործնական դեռնի վրայ դնել այս քաղաքականութիւնը։

Միւս կողմէ Նիկոսիոյ կառավարութիւնը տեղեկացուցած է Ապահովութեան Խորհուրդին որ այլեւս կապուած չի զգար ինքզինքը Թուրքիոյ եւ Ցունաստանի դիմակցութեան դաշինքով։ Եթէ Թուրքիա մերժէ իր 650 հոգինոց զօրքը քաշել, հարցը կը տարուի Ապահովութեան Խորհուրդին առջեւ։

Անգարայէն հասած լուրերու համաձայն, ինչօնիւի պատասխանը Մակարիոսի հրապարակուած է։ Այդ պատասխանին մէջ, Թուրքիոյ վարչապետը կ'ըսէ Թէ զինակցութեան դաշինքին միակողմանի չնչումը որեւէ իրաւական արժէք չունի։ Համապատասխան ալ չէ Սահմանադրութեան»։

Թուրք կառավարութիւնը, կ'աւելցնէ նաեւ Ինէօնիւ, պիտի չարունակէ իր ի — րաւունքները գործադրել եւ բոլոր մի — ջոցները ձեռք պիտի առնէ դէմ դնելու համար որեւէ յարձակման։

Բրիտանական կառավարութիւնը, որուն Թրքասէր քաղաքականութիւնը նոր չէ, կ'երկրորդէ Թուրքիոյ եւ իր կարգին կը չեշտէ Թէ Մակարիոս Աբք.ի որոչու — մը. «Օրինակական որեւէ հիմք չունի»։

Այս ամբողջէն դատ՝ եւ հակառակ ՄԱԿի պարտադրած զինադուլին ծանր դէպքեր պատահած են։ Հրացանաձգութիւն ամէն կողմ։

Ըստ ֆրանսական եւ ամերիկեան մամուլի գործակալութեանց լուրերուն, 4 յոյն կիպրացիներ ձերբակալած են չորս Թուրքեր եւ պատի մը տակ չարելէն ետք «Շան պէս պիտի սատկիք» ըսած եւ տեղն ու տեղը սպաննած են։ Աստնցմէ մէկին է որ Ցոյները մեռած կարծած են բայց երեք գնդակով չէր մեռած եւ կըրցած է մինչեւ բրիտանական կայան մը երթալ ու պատմել պէսպէս եկածը։

Նիկոսիոյ ոստիկանութիւնը անմիջապէս քննութիւն բացած է դտնելու համար այդ «զգուելի ոճիրին» հեղինակները։

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ԻՏԱԼԻՈՑ արտաքին նախարարը Ճու — զեփփէ Սառակաթ Գահիրէէն Թեհրան անցաւ։ Մեկնումի առեն յայտարարեց Թէ իսրայէլեան հարցը պէտք է կար — գադրուի ՄԱԿի սկզբունքներու եւ բա — նաձեւի չրջագծին մէջ։ Պատասխանելով լրագրողներու հարցումներուն, գլխաւորաբար Ֆրանքեւիտալական յարաբերու — թեանց վերաբերեալ Սառակաթ ըսած է Թէ «հակառակ կարգ մը տարակարծու — թեանց միջազգային դետնի վրայ» յարաբերութիւնները սիրալիր են։

ՊՈՒԿՐԻՇԻ համայնավար կուսակցու — թեան պաշտօնաթերթը չէ հրատարակած Խրուչչեւի փեչտա խօսած ճառին այն բո — լոր մասերը որոնք չէին — խորհրդային տարակարծութեանց կը վերաբերէին։

ԽՐՈՒՇՉԵՒԻ աղջիկը՝ Տիկին Ռատա Ադժուպէյ որ կ'ընկերանայ իր ամուսինին, առաջին հանդիպում մը ունեցած է Փը — րանսացի կիներու հետ եւ յայտարարած է Թէ Մոր. Միութեան լրագրողներու հարիւրէն չիսուինը կիներ են։ Ինք ալ Մոսկուայի համալսարանէն վկայուած լրագրող է եւ «Գիտութիւն ու կեանք» պարբերականին խմբագրապետուհին։ Տիկին Ադժուպէյ յայտնած է Թէ Մոր. Միութեան մէջ, մամուլի գլխաւոր հարցը՝ Թուղթն է, տաղնապը մեծ ըլլալով երկրին մէջ։

ՀՈՒԱՆՏԱՅի Իռէն իշխանուհին նոր

ԼԻԲԱՆԱՆԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ինչպէս գրած էինք Լիբանանի երես — փոխանական ընտրութիւնները սկսան կիրակի օր հիւսիս — Լիբանանի եւ Թրի — փոլիի չրջանէն։ Թղթակիցներուն համա — ձայն, մասնաւոր հետաքրքրութիւն մը չէ արթնցած քուէարկողներուն մէջ։ 220 հազար հոգի հրաւիրուած էին քուէար — կելու ընտրելու համար քսան երեսփո — խան (99ի վրայ)։ Մասնակցողներու հա — մեմատութիւնը հարիւրէն 40էն 60 եղած է։ Ընդդիմադիրները պաչտօնապէս չեն « վաւերացուցած » քուէարկութեան կա — նոնաւորութիւնը, բայց չեն ալ բողո — քած Գործադիրին դէմ որ միչտ ա՛յլեւայ ընտրութեանց։ Ընդդիմադիրներն են՝ ազգային պլոքի պարագլուխ՝ Րէմոն Էտէ, նախկին նախագահ՝ Քամիլ Շա — մուն եւ Սլէյման Ֆրանճիէ։ Կառավարութեան անդամները չէզոք մնացած են։ Ընտրուածներուն մէջ կան երեք չամու — նական ինչպէս նաեւ Սլէյման Ֆրանճիէ, որու համար կ'ըսուի Թէ տրամադրու — թիւն ունի Հանրապետութեան նախագահութեան Թեկնածու ըլլալու, Զօր. Շե — հապի չրջանը վերջացած ըլլալով։ Ֆը — րանճիէ արժանիքը ունեցած էր իր ցան — կին վրայ համախմբելու, աւանդական կերպով իրարու ընդդիմադիր ընտանիք — ներ որոնց եղբայրասպան կռիւները մեծ աւեր գործած էին Լիբանանի այս հիւ — սիսային մասին մէջ։ Այս համախմբման չնորհիւ է որ Տուէհի ընտանիքին ան — դամ՝ քահանայ մը առաջին անգամ ըլլալով մուտք պիտի գործէ խորհրդարանը։

Այս առաջին ընտրութիւնը եթէ կրնայ նախապատրաստել մը տալ նաեւ յառաջիկայ կիրակիներու ընտրութեանց, պէտք է ուրեմն նկատել որ մասնաւոր խանդավառութիւն մը չկայ այլ՝ ընդհակառակն՝ անտարբերութիւն։

ժողովրդութիւններ կը ստեղծէ իր ընտա — նիքին համար։ Ֆիլիպինայի « անառակ որդին» սկսած է բաւական դլուխ բռնել իր ծնողքին։ Առջի օր Շիփոլ — Ամբա — Թերտամ օդակայանը արքայական օդա — նաւը Ֆիլիպինա Թագուհին եւ Պերնար իչխանը երկար սպասած են Իռէնին, որ իրենց պիտի ընկերանար Մեքսիկա։ Ի վերջոյ մեկնած են։ Ճիշդ այդպահուն իչխանուհիին քարտուղարը զեկոյց մը հրապարակած է ուր կ'ըսուի — « Հա — մաձայն իր նչանածին վճռական փափա — քին, Իռէն իչխանուհին արդէն իսկ որո — շած է անոր հետ բաժնել իր աչխատանքը եւ բոլոր հետեւանքները։ Այդ պատճա — ռաւ է որ Իռէն իչխանուհին հրաժարեցաւ իր ծնողքին ընկերանալէ Մեքսիկա։ Իր գործելակերպին բովանդակ պատաս — խանատուութիւնը ստանձնելու համար, որոնք պէտք է բոլորովին անջատ ըլլան արքայական ընտանիքին պարտադրանք — ներէն եւ մանաւանդ նոր դժուարութիւն — ներ չստեղծելու համար Թագուհիին, ո — րոչուած է որ ամուսնութիւնը արտասահմանի կատարուի »։ Թագուհին ար — ցունքոտ աչքերով օդանաւ մտած էր արդէն, դիտնալով որ Իռէն կը մերժէ մը — տերմիկ ամուսնութիւն մը Հոլանտայի մէջ, Թագուհիին յետագային հրատա — րակած զեկոյցը կ'ըսէ Թէ Թագուհին ու իչխանը ցաւով լսած են իրենց աղջկան որոչումը։

ՓԻՋԱՆի, երկրագործութեան նախա — րարը դիմադրական ճակատի նախկին ռազմիկներու ժողովի մը ընթացքին յայ — տարարած է Թէ մասնաւոր համակրու — թիւն մը չունի Փէթէնի հանդէպ, բայց « ռազմիկներու սերունդ մը կայ որու համար կը մնայ պատմական ճակատա — մարտի մը հերոսը եւ պէտք է նկատի առնել »։

ԹԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՐՄԱՏԸ

(Դ. եւ վերջին մաս)

Ծրագիր կազմողները քմահաճ վերա – բերմունք են ունեցել այսօրուայ մեր դրողների նկատմամբ, որը եւ արտայայտուել է դասագրքերում: 10րդ դասարանի ծրագրում, որ ամբողջովին նուիր – ուած է հայ խորհրդային գրականութեա – նը, այսօրուայ կենդանի հեղինակներից միայն երեքն են կարողացել բաւարարել ծրագրի հեղինակների ճաշակը՝ Սա. Զօրեանը, Գ. Սարեանը, Ն. Զարեանը, ուրիչ ոչ ոք: Ճշմարտութեան դէմ չմե – ղանչելու համար, ասենք նաեւ, որ ու – թերորդ դասարանի ծրագրում համեստ տեղ ունեն նաեւ Ց. Շիրազը (չորս ժամ) եւ Հ. Սահեանը (երկու ժամ), մի քանի հեղինակներից էլ մի երկու գործ յանձ – նարարուած են ... «անհատական ըն – թերցման համար»: Ամենաբարձր կար – ծիք, սէր ու յարգանք ունենալով դէպի մեր երեք մեծավաստակ ու անուանի գը – րողները՝ Սա. Զօրեանը, Ն. Զարեանը եւ Գ. Սարեանը, մենք չենք կարող չասել ծրագրի հեղինակներին, — սիրելի բա – րեկամներ, միթէ՞ այդ երեք անուանի դրողներով միայն կարելի է պատկերա – ցնել մեր այսօրուայ գրականութիւնը: Ո՛չ, կամ դուք չդիտէք մեր այսօրուայ դրողներին, կամ մոլորութեան մէջ էք:

Քանի որ խօսք եղաւ դպրոցական դա – սաժամի սահմանափակութեան մասին, ժամանակի գործօնի մասին, մենք ան – հրաժեշտ ենք զգում չօշափել եւս մի հարց, առանց մտահոգուելու, որ որոշ ամբոխավարներ (դեմագոգներ) կարող են այլ մեկնաբանութիւն տալ մեր կար – ծիքին: Գուրգէն Պապեանն իր յօդուա – ծում չեշտում է, որ հայկական դպրոց – ներում՝ «ռուս դրականութեան ուսում – նասիրութեան հարցը լուծուած է: Մեր դպրոցներում լայն հնարաւորութիւններ են տրուած, իրրեւ պաշտօնապէս ասած – դուող առարկաների, ուսումնասիրելու ռուս մեծ ժողովրդի լեզուն եւ դրակա – նութիւնը: Սա շատ հաճելի է: Հաճելի է յատկապէս, որ ռուս կլասիկ դրակա – նութիւնը բնագրով է ուսումնասիրւում»: Դա շատ լաւ է: Աւելի եւս պէտք է լաւ ացնել Ռուսաց լեզուի եւ գրականութեան դասաւանդման դրուածքը հայկական դպրոցներում: Այդ արւում է եւ պէտք է արուի անպայման «բնագրերով» — այ – սինքն Ռուսաց լեզուով:

Հիմա հարց է առաջանում, եթէ հայ – կական դպրոցներում ռուս դրականու – թիւնը անցնում են բնագրերով, Ռուսաց լեզուով, էլ ի՞նչ անհրաժեշտութիւն կայ, որ հայ դրականութեան ծրագրի եւ դասագրքերի մէջ էլ՝ նորից տեղ յատ – կացուի ռուս դրականութեան մի քանի ներկայացուցիչների:

Ծրագրերը կաշկանդում են դասագիրք կազմողներին, դասագրքերն էլ կաշկան – դում են դասատուներին եւ տուժում են ... դպրոցը, սովորող պատանեկութիւ – նը, Հայոց լեզուն եւ դրականութիւնը:

Ասացինք, որ ծրագրերը չատ են կաշ – կանդել դասագիրք կազմողներին, դա – սագրքերն էլ կաշկանդում են դասատու – ներին, իսկ թէ այդ կաշկանդումը երբե – մըն ինչ անեկդոտային ձեւեր է ընդու – նում, ցոյց է տալիս հետեւեալ փաստը: 1962 թուականին մի տասն օր, հասարա – կական աշխատանքի բերումով, եղայ ե – րեւանի ութամեայ դպրոցներից մէկում: Գրեթէ բոլոր դասարաններում ես լսեցի լեզուի եւ դրականութեան դասերը: Ու – թերորդ դասարաններից մէկում ես ակա – նատես եղայ այսպիսի պատկերի: Աչա – կերտները անդիր սովորել էին Ե. Զա – րենցի հանրայայտ «Ես իմ անուշ Հա – յաստանի» բանաստեղծութիւնը (նրանց դասն էր) եւ արտասանում էին չատ յա – ջող՝ զոհացնելով իրենց դասատուին եւ ուրախացնելով նաեւ հիւրիս ... Սակայն բոլոր արտասանողներն անխտիր բանաս – տեղծութեան վերջին՝

«Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում»

Տողի փոխարէն, կրկնում էին նախորդ տան վերջին տողը՝

«Էլի ես որը ու արնավառ իմ Հայաս – տան եարն եմ սիրում»:

Դասերից յետոյ ես նրբանկատօրէն ու – սուցչին «գլխի դցեցի», թէ աշակերտնե – րը ... աղաւաղում էին մեծ բանաստեղծի դրական զոհարը եւ ասացի, թէ ո՛ր տո – ղը:

— Ո՛չ, աշակերտները չեն աղաւաղում, նրանք ճիշդ են արտասանում, այդպէս է տպուած դասագրքում:

Ստուգեցինք դասագիրքը: Ես ... ըն – կայ «անյարմար» դրութեան մէջ: Դա – սագրքում բանաստեղծութիւնը տպուած էր այնպէս, ինչպէս արտասանում էին ա – շակերտները:

— Միթէ՞ դուք, ինքներդ, չդիտէք այդ բանաստեղծութեան եղրափակիչ հոյա – կապ տողն այնպէս, ինչպէս նա կայ Զա – րենցի բոլոր ժողովածուներում, — հար – ցըրի ես:

— Ի՞նչ էք ասում, ի՞նչպէս չդիտեմ, այդ բոլորը դիտեն, բայց թէ ... որ այդ – պէս է տպուած դասագրքում՝ ես ի՞նչ անեմ:

Այդ կաշկանդումը, դասագրքի նոյնիսկ բացարձակ սխալին կառչած մնալը չատ տխուր երեւոյթ է եւ նոյնպէս զարհս է յայտնի տխուր օրերից:

Չէ՞ որ այդ դասագիրքը տպագրուած էր ամբողջ տասը հազար տպաքանակով եւ ուղարկուած բոլոր դպրոցներին: Ոչ մի դպրոց, ոչ մի ուսուցիչ կամ չէր նը – կատել եւ ուշադրութիւն դարձրել այդ արտասող սխալին եւ տեղեկացրել լու – սաւորութեան մինիստրութեանը, որ ... «պաշտօնապէս» ուղղուէր սխալը, կամ եթէ նկատել էին՝ չէին համարել ... վր – իպում, չէ՞ որ «այդպէս է տպուած դասագրքում», իսկ դասագիրքը ... Թալմուդի նման անսխալական է:

Ես այս փաստով չեմ ուզում ստուեր նետել մեր հազարաւոր ուսուցիչների վր – այ, որոնք հոյակապ գործ են կատա – րում մեր հայրենիքի համար դաստիա – րակելով հիանալի սերունդ, մատաղ սերնդին սովորեցնելով մեր հիասքանչ լե – զուն, ուսուցանելով մեր հարուստ գրա – կանութեան գանձերը:

Այս փաստով ես ուզեցի չեշտել, թէ մտաւախութիւնը դեռ, որոշ դէպքերում, որքան խորն է մանկավարժների մէջ եւ դասագրքով կաշկանդուելը մինչեւ ո՛ւր կարող է հասցնել, մանաւանդ եթէ այդ դասագիրքը ինքն էլ զուրկ է չատ ար – ժանիքներից:

ՎԱՂԱՐՇԱԿ ՆՈՐԵՆՑ

«Սով. Գրականութիւն», Փետրուար

ԵՐԳԻԾԱՆԿԱՐՁՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՄԷՋ

Բ.

Մեր նիւթէն դուրս է խօսիլ Հայաստա – նի մէջ ապրող երգիծանկարիչներու մա – սին, որոնց մէջ չեն պակսիր իսկական օժտուածները:

Անոնք բոլորուած են ընդհանրապէս տեղւոյն միակ երգիծաթերթին՝ Ոզնիի չուրջ: Օֆսեթ բազմագոյն նկարներով զարդարուած այս պարբերաթերթը, պե – տական օժանդակութիւն եւ մխիթարներու անսահման կարելիութիւններով հան – դերձ, ամիսը հազիւ ութ էջերով կը հր – րատարակուի, ինչ որ իսկապէս զարմա – նալի կը թուի մեզի: Երբ նկատի առնենք որ Սփիւռքի ծանօթ սեղմ պայմաններու տակ իսկ, ցիրուցան Հայեր կը յաջողին աւելի ճոխ բովանդակութեամբ՝ ընդար – ձակածաւալ թերթեր հրատարակել: Կ'ընդունինք դոյութիւնը կարգ մը հար – կեցուցիչ պարագաներու: Բայց ինչո՞ւ նոյն պարագաները արգելք չեն ըլլար Մոսկուայի մէջ հրատարակուող ռուսե – րէն Քրոճոտիլին՝ հրատարակուելու աւե – լի ճոխ եւ այլազան բովանդակութեամբ մը, երգիծական գրութեան թէ նկարի տեսակէտով: Որքան դիտենք, Հայերու մէջ նուազ չեն երգիծական ոչ տաղան – դը, ոչ ալ կարողութիւնը: Պիտի մաղ – թէինք տեսնել Ոզնին աւելի ընդարձակ ծաւալով եւ աւելի «երգիծական» բովան – դակութեամբ, (քննադատական դրու – թիւնները չեն մտներ երգիծական իսկա – կան սահմաններուն մէջ):

Պիտի չյիշատակենք, հետեւաբար, Հայաստանի մեր երգիծանկարիչներուն անունները: Բացառութիւն պիտի ընենք, սակայն, երկու օժտուած երգիծանկա – րիչներու մասին, թէեւ անոնք, մի գու – մանաք ... երգիծանկարիչ չեն: Առա – ջինը, Հայաստանի ամէնէն ծանօթ բեմ – վար՝ վարդան Ադէմեանն է, որուն նը – կարները վաւերական երգիծանկարչի մը վայել գործեր են: Միւսը՝ ճարտա – րապետ Մկքայէլ Մազմանեանն է, որ վեհ. Հայրապետին եղիպտոս այցելու – թեան առթիւ՝ բախտը ունեցանք մեր մէջ ունենալու: Ինչ եւս ունի չատ յաջո – ղիմանկարները: Մէկ քանի յարդելի բա – ցառութիւններէ զատ՝ Ոզնիի երգիծանը – կարները զործերն են աւելի նկարչին – րու քան թէ երգիծանկարիչներու: Ինչ – դիտենք թէ երգիծանկարչութիւնը այն – քան հեռու է նկարչութենէն, որքան Օ – ճաննի զրականութիւնը՝ Ահարոնեանն Հակառակ բոլոր իր տաղանդին եւ բար – կամեցողութեան՝ Ահարոնեան հազիւ քն – յաղողէր երգիծանքի մէջ մասնագիտա – նալ ...:

Մենք պիտի զոհանանք հետեւաբար ներկայացնելով Սփիւռքի մեր երգիծա – նկարիչներէն երեք հատը միայն, մաս – նաւորապէս անոնք, որոնք չնորհի ի – րենց երկարամեայ յարատեւ աշխատան – քին՝ կը դասուին մեր ամէնէն վաւեր – կան արուեստագէտներու կարգին, որ – բացած ըլլալով որոշ վաստակի եւ հա – րաւ: Արուեստագէտներ, որոնց որքան անձին՝ նոյնքան եւս գործին մասին ծա – նօթանալու բախտը ունեցած եմ: Ասոնք են, հնութեան կարգով.— Տիրան Աճէ – եան (Պէյրութ), Զիկ Տամատեան (Պուր – ըէչ) եւ Քիրազ (Փարիզ):

ՏԻՐԱՆ ԱՃԷՄԵԱՆ

Այն օրերուն՝ ես ալ վարակուած [illegible] իմ նախափորձերս կ'ընէի մամուլի մէջ Նախանձով մը — բարի անուշա – կը հետեւէի բոլոր այն նկարներուն, ո – րոնք կ'երեւային Պոլսոյ թերթերուն մէջ Օր մը «Կռվաոջ»ի մէջ աչքիս զարկ – փոքրածաւալ երգիծանկար մը, որ ի – ներկայացնէր բանաստեղծ Գր. Կոռճ – րենցը: Բայց այս գործը տարբերո – կերպով կը զանազանուէր միւս բոլոր տեսածներէս՝ թէ գծագրութեան, թէ դիծերու աւելի յատակութեան եւ ընդ – հանրապէս յղացքի տեսակէտով: Կար – դացի տորագրութիւնը — « Տիրան Ա – ճէմեան»: Առաջին հանդիպումս՝ իր հետ: Հանդիպում մը զոր պիտի չմոռա – յի երբեք, կրած այնքան խոր տպա – րութեանս տակ: Տպաւորութիւնը մա – տպաւորութիւն: Չինք անճնապէս ձան – նալու առիթ չունեցայ այլեւս: Դէպ – րը զահավիժեցան:

Իմիմբ: Հայութիւնը ցիրուցան: Մէկ – վիէննա, մէկը Փարիզ, ուրիշներ Եգիպ – տոս, Պէյրութ: Աչտեղեակ իրարմէ: Ապ – ալ՝ ի վերջոյ ինկած էի Գահիրէ: Աչխարհամարտին, զարճեալ պիտի չանդ – դիպչէի իրեն՝ միշտ մամուլի չքերդ – մէջ: Ձեռքս անցաւ Պէյրութի հրատարա – ուող ֆրանսերէն Ան Ռուք պարբե – թերթը, որուն երգիծանկարները [illegible] ներէն մէկուն:

Բասթերնաքի եւ Իլիա Էրեմպուրկ – բարեկամ այս կինը, որ զանոնք չորս – անդամ մը կ'ընդունէր իր «սալոն» – մէջ, ժամանակ մը հաճելի կը թուի ինձ թալինի: Եւ սակայն, մենատէրը, որ կը ճանճրանայ Ռոզայէն, եւ օր մը, կարծակիօրէն, այս կինն ալ կը չհրապարակէ: Աքսորի՞ մէջ մեռած Ռոզան ...: Շատեր այդպէս կը կարծեն, իսկ Սթալին, տարաճանչութիւններ – նետէ հրապարակ, ըստ որոնց, մամուլ – լուծուած էր Ռոզայի հետ, եւ այդ – սով կարուկ կերպով պատասխան կո – տայ բոլոր հարցումներուն, այդ առթ – չութեամբ:

Մեծանուն դերասան Օրսոն Ուէլլ պաւէնի մը մէջ արտակարգօրէն տարօ – րինակ տիպար մըն է ստեղծած: Մարդ – դաղտնի ոստիկան մը կը վարձէ ու ան – պաշտօն կը յանձնէ գտնել իր անցեա – ղեակ բոլոր անձերը, որպէսզի ան – նոնք մէկիկ մէկիկ սպաննելով ոչնչաց – նեն նաեւ իր սեփական անցեալը:

Ճիշդ այդպէս ալ, Սթալին իր տար – փելի ոստիկանական մեքենան կը գործ – ածէ մէկուն ետեւէ: Բասթերնաքի եւ Իլիա Էրեմպուրկ – բարեկամ այս կինը, որ զանոնք չորս – անդամ մը կ'ընդունէր իր «սալոն» – մէջ, ժամանակ մը հաճելի կը թուի ինձ թալինի: Եւ սակայն, մենատէրը, որ կը ճանճրանայ Ռոզայէն, եւ օր մը, կարծակիօրէն, այս կինն ալ կը չհրապարակէն: Աքսորի՞ մէջ մեռած Ռոզան ...: Շատեր այդպէս կը կարծեն, իսկ Սթալին, տարաճանչութիւններ – նետէ հրապարակ, ըստ որոնց, մամուլ – լուծուած էր Ռոզայի հետ, եւ այդ – սով կարուկ կերպով պատասխան կո – տայ բոլոր հարցումներուն, այդ առթ – չութեամբ:

Մեծանուն դերասան Օրսոն Ուէլլ պաւէնի մը մէջ արտակարգօրէն տարօ – րինակ տիպար մըն է ստեղծած: Մարդ – նակ տիպար մըն է ստեղծած: Մարդ – դաղտնի ոստիկան մը կը վարձէ ու ան – պաշտօն կը յանձնէ գտնել իր անցեա – ղեակ բոլոր անձերը, որպէսզի ան – նոնք մէկիկ մէկիկ սպաննելով ոչնչաց – նեն նաեւ իր սեփական անցեալը:

Ճիշդ այդպէս ալ, Սթալին իր տար – փելի ոստիկանական մեքենան կը գործ – ածէ մէկուն ետեւէ: Ինչ որ ճիշդ է, սակայն, իրականու – թիւնը երբեք ալ չի յայտնուիր ռուս ժո – ղովուրդին:

Պաշտօնական հաղորդագրութիւն մը կը ծանուցանէ թէ Նատիա զոհ է գացած ա – ղիքային տագնապի մը:

Երկրորդ անգամ ըլլալով, Սթալին այ – րի կը մնայ:

Այս անգամ, սակայն, Նատիայի դիա – կը աւելի ծանր կը կշռէ իր խղճմտանքին վրայ, քան կատարինէ Սվանիձէին:

Այլեւս չէր կրնար պատրուակել թէ իր կինը զոհած էր յանուն արդար դատի մը՝ ցեղափոխութեան ...

Նատիայի անձնասպանութիւնը — եթէ անձնասպանութիւնը ճիշդ է — պիտի մնայ զայրոյթի ու բողոքի ահագնագոչ ցոյց մը, Սթալինի բռնատիրական ու անմարդկային արարքներուն դէմ:

×

Այսուհանդերձ, ուրիշ կիներ ալ մուտք գործած են Սթալինի կեանքին մէջ, երբ բռնակալը սկսած էր արդէն իջնել ծերութեան զուռը: Այդ կիները կրնային իրեն բերել մոռացումի սպեղա – նին: Անոնցմէ մէկը, մանաւանդ, որ ե – ղած է իր երրորդ կինը՝ Ռոզա Կականո – վիչ, զոյգը Քաղաք· Բիւրոյի անդամ· խմէ այս ըմպելին, որ պիտի հանդարտեցնէ չիզերը ...

Ինչ որ ճիշդ է, սակայն, իրականու – թիւնը երբեք ալ չի յայտնուիր ռուս ժո – ղովուրդին:

Պաշտօնական հաղորդագրութիւն մը կը ծանուցանէ թէ Նատիա զոհ է գացած ա – ղիքային տագնապի մը:

Երկրորդ անգամ ըլլալով, Սթալին այ – րի կը մնայ:

Այս անգամ, սակայն, Նատիայի դիա – կը աւելի ծանր կը կշռէ իր խղճմտանքին վրայ, քան կատարինէ Սվանիձէին:

Այլեւս չէր կրնար պատրուակել թէ իր կինը զոհած էր յանուն արդար դատի մը՝ ցեղափոխութեան ...

Նատիայի անձնասպանութիւնը — եթէ անձնասպանութիւնը ճիշդ է — պիտի մնայ զայրոյթի ու բողոքի ահագնագոչ ցոյց մը, Սթալինի բռնատիրական ու անմարդկային արարքներուն դէմ:

ՍԹԱԼԻՆ՝ ՆՈՐ ԴԻՄԱԳԻՕՎ

Այս վերջինը, անկարեկիր ու անայ – լայլ, վսեմ ու ղեղանի իր սեւ չրջազգես – տին մէջ, որ իր մարմնոյն կ'ընծայէր արճանի մը բոլոր չքեղութիւնները, իր պաղարիւնութեամբ կը տիրապետէ իր ամուսնոյն ...

— Դուն բաւական բաներ սորվեցուցած ես արդէն ինծի, մեր ամուսնական կեան – քի ընթացքին, կը պատասխանէ մանկա – մարդ կինը հանդարտ ու անխռով: Դուն մեզ չարչարեցիր ու անճկութեան մատ – նեցիր՝ զաւակդ, աղջիկը ու կինդ, ինչ – պէս կը չարչարես ռուս ժողովուրդը ... Ահա, կը հեռանամ քեզմէ, ուզես կամ ոչ:

Այս ծանր ամբաստանութենէն ետք, Նատիա կիսատ թողլով հայկերոյթը, կը հեռանայ Վորոշիլովներու տունէն:

Այդ օրէն ի վեր, ոչ ոք պիտի տեսնէր զայն ողջ ... իր խորհրդաւոր անյայ – տացումին մասին կարծիքները կը տար – բերին:

Ցենուելով Նատիայի սենեկապանու – հիին՝ Ալեքսանտրայի յայտարարու – թեանց վրայ, Խմմանուէլ ա՛Աթիէ կը գրէ · —

« Նատիա կը վերադառնայ իր փոքրիկ յարկաբաժինը ու կ'առանձնանայ ննջա – սենեակին մէջ: Ուշ դիշերին, Սթալին, իր կարգին, կը վերադառնայ իր սենեա – կը: Առաւօտուն, երբ Ալեքսանտրա եւ ուրիչ սպասուհի մը՝ Քարոլին ներս կը մտնեն մանկամարդ կնոջ սենեակէն, զայն կը գտնեն երկարած անկողնին վր – այ, մեռած վիճակի մէջ: Դիակին քովը կար ատրճանակ մը ...»:

Ֆիշմըն եւ Հիւթթըն, սակայն, չեն հաւատար անձնասպանութեան վարկա – ծին, այլ կը հաւատան թէ Սթալինի կողմէ պատրաստուած ոճիր մըն էր:

Ըստ իրենց, Վորոշիլովներու հացկե – րոյթի ընթացքին պատահած ճակատա – ղրական միջադէպէն ետք, դիշերը ուշ ա – տեն, Սթալին կ'երթայ ու կը գտնէ իր կինը ննջասենեակին մէջ, ու քանի մը խօսքերէ ետք, կը համոզէ եւ կը հան – դարտեցնէ զայն: Ապա, Սթալին իբրեւ թէ կնոջ չիզերը հանդստացնելու համար անոր կուտայ հանդարտեցուցիչ ըմպելի մը, որ ուրիչ բան չէր եթէ ոչ բռնատի – րոջ ննջասենեակին պահարանին մէջ գտնուող փոքրիկ սրուակներէն քանի մը կաթիլ, ըսելով ·

— Ձափէն աւելի չզայնացած ես ու յաղնած· խմէ այս ըմպելին, որ պիտի հանդարտեցնէ չիզերդ ...

(5 Շար.)

է որ ամէնէն առաջ զբաւէին ուշադրու – քիւնս : Քաղաքական այժմէական երկի– ծանկարները, առօրեագրութիւն՝ Տիրան Ազէմեան : Ինչ մեծ ճամբայ կտրած էր բարեկամս ...

Արդէն հասուն, գիծով թէ դաղափար– ներով, ան կը ներկայանար իրրեւ վար – պետ երկիծանկարիչ մը : Ինք սահեցած էր նաեւ Լիբանանցի խորամանկ բայց ուշիմ գիւղացիին տիպարը՝ Ղանթուս : Զորեակ նկարներէ բաղկացած չարքով մը՝ անիկա վեր կ'առնէր հանրային կեանքի մէջ տեսնուած քննադատելի ե – րեւոյթները, խիստ երկիծական ձեւով մը :

Այնուհետեւ հանդիպեցայ իր գործե – րուն՝ նոյն քաղաքի արաբերէն Ալ Տապ– պուր դուռնաթիւ չարաթաթերթին մէջ , որուն կ'աշխատակցէր քաղաքական բազ – մաթիւ երկիծանկարներով : Սրամիտ եւ կենդանի : Այս ճիւղին մէջ ձեռք բերած իր համբաւին չնորհիւ՝ անիկա այսօր կը հանդիսանայ Լիբանանի ամէնէն ծանօթ եւ հին երկիծանկարիչը :

Բայց որքան ալ յաջող ըլլան մամուլի էջերուն մէջ ցրուած գործերը, անոնք սո– վորաբար օրը օրին եւ ըստ պայմաններու պահանջած հարկին՝ յաճախ վերջին վայրկեանին արտադրուած գործեր ըլլա– լով, կը սկսին տակաւ մէօրլնակ դառ – նալ, վերածուիլ ռուբինի, այնքան որ վերջ ի վերջոյ կերպով մը կը դադրին իսկական արուեստագիտին ներքին գո – հունակութիւն պատճառելէ : Անիկա պէտք կը զգայ ուրիշ ոլորտներու : Եւ կը լծուի, այս անգամ, իր ներաշխարհին արձագանգը կազմող գործերու, անոնց մէջ փնտռելով տեսակ մը փոփոխութիւն, ապրի՛ մխիթարութիւն : Եւ ասոնք կ'ըլ– լան յաճախ գործերը, որոնք իսկական արուեստագիտութիւնը կը հանդիսանան եր– կիծանկարիչի մը տաղանդին , անոր «լա– ւագոյն» գործերը : Անոնց վրայ խորհե – լու, խորհրդածելու, դուրդուրալու, զա– նոնք մանաւանդ փնտռտուքի, խնամքի ա– ռարկայ ընելու ժամանակ տուած է : Ա– հա թէ ինչու ընդհանրապէս այս գործե – րով է որ արուեստագէտը կը կազմէ իր ցուցահանդէսը :

Տիրան Ազէմեանի շարժերը, տիպար – ներու թէ ծանօթ անձնաւորութիւններու դէմքերը, իսկական յաջողութիւններ են : Անոնց մէջ՝ բացի նմանութենէն, Տի– րան երեւան բերած է ենթակային ամ – բողջ հոգին, չատ յատկօրէն , բծա – խնդրօրէն եւ առանց աւելորդ մանրա – մասնութիւններու, պիրկ եւ հատատա դիծերով, որոնք երբեք չեն կորսուիր եւ կը վերջանան այնպէս՝ ինչպէս սկսած են :

Զարմանալի չէ, հետեւաբար, բարո – յական թէ նիւթական այն յաջողութիւնը որ դասւ մասնաւորաբար 1961ին Պէյ – րութի մէջ կազմակերպած իր ցուցահան– դէսը , որ միահամուռ դնահատանքի ար– ժանացաւ Լիբանանեան մամուլին, ան – խտիր : Տիրան պարզեւատրուած է Լի – բանանեան Արժանեաց չքանչանով :

ԹՐՔԱՊԱՏՈՒՄ

ՄԱՐԴԻԿԸ ԳՈՀ ՉԵՆ ՓԱՐԻԶԻ «ՄԱՋ»ԷՆ

—o—

Ծանօթ է որ ֆրանսական մամուլը, օ– րաթերթերէն ետք՝ շաբաթաթերթերը լայն էջեր ու նկարներ նուիրած են Շարլ Ազնաւուր Հայաստանեան ճամբորդու – թեան : Անցեալ Շաբաթ Նուռա է Պլան , Քանտիտ , Իսլ – Փարի , Մաչ երկար յօդ– ուածներ ու նկարներ հրատարակած էին : Մաչի յօդուածը շատ դժգոհութիւն պատճառեր է թրքական Տիւնիա թերթին խմբագրին որ հետեւեալ ձեւով կը «պա– տասխանէ» փարիզեան շաբաթաթերթին.

— « Բոլորս ալ կը ճանչնանք Ազնա – ւուր անուն հայազգի երգիչը եւ չարժա – նկարի արուեստագէտը : Ազնաւուրեան ընտանիքին անդամներէն ոմանց հետ , 1923ին երեւանէն Թուրքիոյ ճամբով ա – բեւմուտք գաղթեր է , մեծ մայրը երե – ւան մնացեր է , 90ը անց է :

Ազնաւուր վերջերս երեւան երթալով մեծ մօրը այցելեր է : Միլիոնաւոր սպա – ռում ունեցող «Փարի – Մաչ» հանդէսին մէջ այս այցելութեան նկարները ու պատմութիւնը կայ : Լուրերը տուողն ալ Սիթիճեան (*) անուն Հայ մըն է : Հան – դէսին այն տեղերու ներկայացուցիչն է կ'երեւի :

« Փարի – Մաչ » հանդէսին մէջ երկ – րորդ անդամ է որ կը գրուի թէ Ազնա – ւուր ընտանիքը Թրքական վայրագու – թիւններէն ազատելու համար խոյս տը – ւած է : Ինչպէս յայտնի է Ա· աշխար – համարտի ընթացքին ռուսական բանակ – ներուն Թուրքիա արշաւանքը դիւրացնե – լու համար կարգ մը շրջաններու մէջ Հա– յերը ապստամբած, այս պատճառաւ մեծ ոդբերգութիւններ պատահած էին :

« Օսմանեան պետութեան վերջին պա – տերազմական կառավարութեան եւ հայ ապստամբ կոմիտէներուն միջեւ պատա – հած այս արիւնալի դէպքերուն հետ 1923– ին Թուրքիոյ մէջ հանրապետական վար –

Դժբախտաբար՝ իր ժամանակին կարե – ւոր մէկ մասը յատկացուցած է ճարտա – րապետական եւ վաճառականական գծա – գրութիւններու, որոնք, որքան ալ խը – նամուած եւ յաջող գործեր եղած ըլլան, երգիծանկարչական իր տաղանդին թաւիը կը կասեցնեն :

Տիրան հոգիով ամբողջապէս արուես – տագէտ է, եւ մասնաւոր հոգածութիւն եւ համակրանք կը տածէ իր արուեստակից– ներուն հանդէպ : Նկարչութեան կողքին, անիկա օժտուած է նաեւ դերասանական լուրջ չնորհներով, տարիներ չարունակ փայլելով բեմերու վրայ՝ պատասխանա– տու դերերով :

Ա.Լ· ՍԱՐՈՒԽԱՆ

(2 Շար·)

ՄԵԾԵՐՈՒ ԽՕՍՔԵՐԷՆ

—o—

Եւ սակայն կը դառնայ·— Երբ Գալիլէ հաւատաքննութեան ներկայացաւ 1633ին՝ իր դրած այն դիրքին համար ուր կ'ա – պացուցանէր թէ երկիրը կը դառնայ ա – րեւուն չուրջը, հակառակ Հօթանասուն տարեկան ալեւոր ծերունի մը ըլլալուն՝ ստիպուեցաւ ծունկի վրայ յետս կոչել իր կարծիքը որ հերետիկոսութիւն կը նը – կատուէր այն ժամանակ : Աւանդութիւնը կ'ըսէ թէ Գալիլէ, այս յետս կոչումէն ետքը, ոտքը դետին զարնելով դոչեր է · « Եւ սակայն կը դառնայ» : Ասոր համար է որ նշանաւոր դիտունը թէեւ ազատե – ցաւ խարոյկէ, սակայն հաւատաքննիչնե– րու հսկողութեան տակ մնաց մինչեւ իր

չաճեալը հիմնողները ոչ միայն ոեւէ կապ չունին, այլեւ ոչ 1923ին, ոչ ալ յետա – գային Թուրքերուն եւ Հայերուն միջեւ ոեւէ դէպք չէ ծագած :

« Դժուար չէ « Փարի – Մաչ» հան – դէսին մէջ սրբագրել այն պատրուակը զոր երգիչը կը գործածէ իր անունին չուրջ ծանուցումներուն դոյն տալու հա– մար : Վասն զի այս հանդէսը էջերը կը բանայ այս ուղղութեամբ սրբագրու – թիւններու :

« Զբօսաշրջիկային գործակալութիւնը Թուրքիոյ Հայերուն, նոյն իսկ Թերեւս Հայոց Պատրիարքարանին միջոցաւ «Փա– րի – Մաչ » հանդէսին մէջ երբոր ան – դամ լոյս տեսած այս զրպարտութեանը կրնայ պատասխանել :

« Նմանապէս այս հանդէսին մէջ ի տես Կիպրոսի մասին լոյս տեսած նկարներուն եւ լուրերուն, այնպէս կը կարծուի որ մենք Կիպրոսի Թուրքիոյ կցումը կ'ու – զենք, կը սպաննենք սուր առաջքը առ– նել չանացող Յոյները : Հանդէսը հելլէն մեծահարուստներու հետ կապ ունեցող կարգ մը մարդիկ ունի : Բայց մեր զբօ – սաշրջիկային գործակալութեան Փարի – զի ներկայացուցիչներն ալ, այս հանդէ– սին չէզոք վարիչներուն նամակներով լա– ւագոյնս կրնան լուսաբանութիւն տալ : Զենք հասկնար որ ինչ պատճառաւ հանդէսին մէջ լոյս տեսած այլազան սխալներէն մի– այն մեղի պատկանողները չեն սրբագրը– ուիր : Զբօսաշրջիկային գործակալու – թեան արտաքսահմանի կազմակերպութիւ– նը եւ միլիոնաւոր ոսկիի ծախքը , ձգե – ցէք մեղի որպէսզի հրատարակութիւններ կատարենք : Եթէ զէթ զրպարտու – թիւններու պատասխանելու չծառայեն , հապա ի՞նչ բանի պիտի ծառայեն այդ դումարները » :

(*) Թարմացնելու համար թուրք լրա– գրողին յիշողութիւնը, ըսենք որ Հայուն անունը՝ Ֆիքրեթեան է, եւ ինք չէ յօդ – ուածագիրը այլ՝ Ժորժ Մրնան :

մահը :

Ջա՛րկ բայց մտի՛կ ըրէ·— Թեմիսթոկ – լէս Աթենացի զօրապետ մըն էր (514 – 449 Ք· Ա·) : Օր մը ժողովի մը մէջ, երբ Թեմիսթոկլէս Եւրիբիդէսի հակառակ կարծիք մը կը յայտնէր, այս վերջինը դաւաղանը վերցուց կարծես ծեծելու հա– մար իր ընդդիմախօսը : Թեմիսթոկլէս , հանդարտ եւ տէր ինքզինքին, կեցուց զայն ըսելով ·— « Զա՛րկ , բայց մտի՛կ ըրէ» :

Ամէն բան վրաս կը կրեմ ·— Բիոն Զունաստանի հին իմաստուններէն մէկն էր եւ կ'ապրէր Քրիստոսէ վեց դար ա – ռաջ : Երբ իր ծննդավայրը, Պրիէն, պա– շարուեցաւ Կիւրոսի զօրապետներէն, քա– ղաքին բոլոր բնակիչները փախան իրենց հետ տանելով իրենց բոլոր թանկագին իրերը : Մէկն մարդ կը զարմանար Բիոսի անհոգութեան վրայ, որովհետեւ իմաստունը մեկնումի որեւէ պատրաս – տութիւն չէր տեսներ : Երբ հարցուցին ի– րեն ասոր պատճառը· « Ամէն բան վրաս կը կրեմ» , պատասխանեց Բիոն, զգա – ցնելով այսպէս թէ ինք կարեւորութիւն չի տար այն ինչերուն որոնք կրնան կոր– սուիլ եւ թէ ամէնէն թանկագին հարըս– տութիւնը կը նկատէր իր իմաստութեան եւ մտքի դանճերը :

Կօշիկէդ վեր մի՛ ելլեր·— Հնութեան ամէնէն երեւելի հելլէն նկարիչն էր Ա – պեղէս, որ իր գործերուն նկատմամբ չատ անաչառ ըլլալով, կը չանար միչտ օգտուիլ անոնց մասին եղած քննադա – տութիւններէն : Կը պատմուի թէ երբեմն իր նկարները կը ցուցադրէր հանրային տեղեր, եւ ինք անոնց ետին կը պահուր – տէր ամէնուն քննադատութիւնները լսե – լու համար : Օր մը, կօշկակար մը անոր չինած մէկ պատկերին մէջ կօշիկի մը վր– րայ թերութիւն գտաւ : Ապեղէս զայն սրբագրեց : Հետեւեալ օրը, նոյն գործա– ւորը պատկերին ուրիչ մէկ մասին վրայ քննադատութիւններ ըրաւ : Արուեստա – գէտը իսկոյն պահուած տեղէն դուրս ե– լաւ, եւ ըսաւ վերոյիշեալ խօսքերը :

« Պտղատուը կը սիրեմ բայց ճշմար – տութիւնը աւելի՛ կը սիրեմ»·— Պղատոն յոյն իմաստասէրը մըն է, որուն աչա – կերտներէն եղած է Արիստոտէլ : Այս վերջինը երբ համակարծիք չըլլար իր վարպետին, յիշեալ խօսքը կը կրկնէր : Այս բացատրութիւնը տեսակ մը առած դարձաւ ապա, զոր կը կրկնէին իմաս – տասէրները երբ կ'ուզէին զգացնել թէ չի բաւեր որ կարծիք մը մեծ հեղինակու – թեան մը կողմէ յայտնուած ըլլայ, այլ հարկ է որ համաձայն ըլլայ ճշմարտու – թեան :

Աւելի՛ լոյս·— Նշանաւոր գերման բա– նաստեղծ Կէօթէ, իր հոգեվարքին մէջ , փափաքելով որ իր սենեակը աւելի լու – սաւոր ըլլայ, կը խնդրէր որ պատուհան մը բանան եւ կ'ըսէր· «Աւելի լոյս» : Կէօ– թէի այս վերջին խօսքը չաճախ կը զոր – ծածուի բարոյական իմաստով եւ կը նը– շանակէ · «Աւելի մտաւոր զարգացում , աւելի՛ դիտութիւն» :

«ՅԱՌԱՋ»Ի ԹԵՐԹՕՆԸ (66)

ԽՈՏԵՏԱՆ

—o—

Ալուտաինջի հարսը զրեթէ երգեց ·

Իրիկիս պուչ ճախշուն էր,
Ճարտս եկաւ աշուն էր :

Ջուլի կաբաւ էրկեն վիզ ,
Մանօ, պապօ, կարգէմ զիս :

Նախթարդ մարդու մի՛ տաք զիս ,
Գշէ ճախիր, մոռնայ զիս :

Ջուլհակ մարդու մի՛ տաք զիս ,
Թողէ մբռուկ, մոռնայ զիս

Ծրնչպար մարդու մի՛ տաք զիս ,
Վաթէ արօր, մոռնայ զիս :

Հովիւ մարդու տուէք զիս,
Սեւ մաճու կաթ կերցու զիս,
Իր բուլպի տակ բնցու զիս :

Թափօրը չարժուեց : Հարսը իր ընկեր – աղջիկներով չրջապատուած, զուռնի նը– ւագակցութեան տակ, դանդաղ դնացքով պտըտեց իրենց տան չուրջ, ապա խոնար– հելով համբուրեց հայրական տան չեմքը, ծնողների եւ վարպետուհու ձեռքը եւ ճանապարհ ընկաւ :

Բոլորից առաջ դնում էին Ստեփանը , Շինական Պօղոսը եւ Օնչէն :

Բայազը նստած էր սպիտակ ձիու վր – րայ : Հարսի առջեւից դնում էր քաւոր Տօնչէն՝ ձիու սանձը պահած : Աչ ու ձախ կողմերից ընթանում էին ընկերուհիները՝ մանգաղները բռնած : Ձիու ետեւից դնում էր հարսնեղբայրը, իսկ բոլորից վերջը՝ Ալուտաինջի հարսը, Մարտօն եւ Մանի – չակը : Վերջին երեքը դեռ Մեղրաբեռին չհասած, ետ դարձան, իսկ ընկերուհինե– րը բայազին ուղեկցեցին մինչեւ հարա – զատ դեռնի չամբերը եւ այն աղբիւրը , որտեղից անհետացել էր խորհրդաւոր կճուճը :

Մի հրաշալի սովորութիւն կար այդ կողմերում, որ ռամիկ ժողովրդի մէջ պահպանուել էր վաղուց : Հնգաւորներն առանձին առանձին չէին հնձում իրենց արտերը, այլ խմբերով՝ նախ մէկի, ա – պա միւսի : Ում արտը չուտ էր հասունա– նում, առաջ նրանն էին հնձում : Ուշ հա– սունացող արտի տէրը սիրով էր չուա – պում հարեւանի քաղին, որովհետեւ դի– տէր, որ երբ իր արտի հերթը դար , ին– քը անօդնական չէր մնալու :

Քանի տարիներ բայազն այդպէս աչ – խատել էր ընկերուհիների հետ : Նրանք այնքան մտերմացել էին, որ միասին էին բաժանում իրենց ամանների ուտեստը եւ միասին էին մտնում դետը լողանալու : Որքան տարիներ նրանք խմբով չրջել է – ին Մշոյ ծաղկած դաշտերում, բանջար հաւաքելով դնացել – հասել էին մինչեւ Դաւթի քար :

Այդ էր պատճառը, որ երբ բայազը ըզ– գաց, որ ինքը ընդմիչտ հեռանում էր նը– րանց չրջապատից, աչքերը արցունքով լցուեցին , եւ նա իր ծածկոցին տակ հե– կեկաց :

— Էլ Մեղրաբեռում մեզ հետ պիտի չլողանաս,— ասացին ընկերուհիները : Այս խօսքերն աւելի սուր խոցեցին բա – յազի սիրտը եւ նա, թուլացած, թեքուեց ներքեւ : Ընկերուհիները մէկ առ մէկ փարուեցին նրան եւ իրենց արցունքները թափեցին նրա հարսանեկան չորերի վր – րայ : Ապա ետ դարձան եւ մանգաղները բռնած պարեցին հնձի պարը : Ուչ հա – սունացած մի արտ կար դետաբերանին : Գեղջուկ աղջիկները ծունկի գալով քա – դում էին ոսկեդոյն ցորենը եւ բարձրա – նալով իւրաքանչիւրը մի պտոյտ էր ա – նում իր չուրջը՝ ձախ ձեռքով լասերի փունջը բռնած, աջով մանգաղը : Նորից էին խոնարհւում եւ նորից բարձրանա – լով խաղում էին նոյն հրաչալի պարը : Դա մի հմայիչ տեսարան էր, որ չարու– նակուեց այնքան, մինչեւ հարսանքաւոր– ները բոլորովին անհետացան տեսադաչ – տից :

Դաւթի քարին չհասած, Ստեփանը , Շինական Պօղոսը եւ Օնչէն արագացրին երթը : Ով որ յաղթէր այդ ճիարչաւում , նա դառնալու էր հարսանիքի աղուէսը : Ստեփանը վազքում յաղթեց միւս երկու– սին եւ ամբողջ թափով սլացաւ դէպի Ա– րինոք : Նրա ձիու յոդը, զաւիվերը սրըն – թաց ելնելով, խրխնջաց Դաւթի քարի մօտ եւ անհետացաւ անտառի մէջ :

— Սեղանները բացէք, հարսը գալիս է , — աղաղակում էր նա դիւղերի մօտով անցնելիս :

Պնտիցի Մանուկը եւ նրա հարեւանները մեծ սեղան էին պարզել Դաւթի քարի առաջ : Եկողը խմում էր ու անցնում : Նոյնպիսի սեղան էին պարզել Դաչտա – դէմում Քիչոն եւ Ծաղկանուշը՝ Օնչէի տանձի ծառերի տակ :

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար·)

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ
10 bis, Rue Thouin, PARIS

Այս կիրակի Քահանայական Կոչումնեբրու օր : Ժամը 10·30ին Հանդստեան պատարագ :

Հ· ՆԵՐՍԷՍ Վ· ԱԿԻՆԵԱՆԻ

եւ Հ· ԵՂԻԱ Վ· ՓԷՋԻԿԵԱՆԻ

հոգիներուն համար : Պիտի պատարագէ եւ քարոզէ ԿԱՐԱՊԵՏ ԵՊՍ· ԱՄԱՏՈՒՆԻ :

Փ Ա Ր Ի Զ՝

ԱՊՐԻԼԵԱՆ ՍԳԱՏՕՆԸ

ԱՊՐԻԼ 24ԻՆ
ՔԱՏԵԻ ՍՐԱՀԸ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

կը տօնուի Ապրիլ 25ին, Շաբաթ օր :

Նախաձեռնութեամբ

ԱՊՐԻԼԵԱՆ ՍԵՐՈՒՆԴԻՆ

(Զ Ո Մ)

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

ԼԻՈՆ.— Ֆ· Կ· Խաչի Լիոնի մասնաճիւղը չնորհակալութեամբ ստացած է Այրի Տիկին Մ· Ղազարեանէ 25 ֆրանք, իր ամուսնոյն մահուան Ա· տարելիցին առթիւ, Լա Մուչէն :

×

Կապոյտ Խաչի Վիէնի վարչութիւնը չնորհակալութեամբ ստացած է Պ· Կ· Մարգարեանէ տասը ֆր· գործողութենէ ազատուելուն առթիւ, Տէր եւ Տիկին Մ· Ղազարեանէ տասը ֆր· իրենց զաւկին ապաքինման առթիւ, Տէր եւ Տիկին Մ· Պետրոսեանէ տասը, իրենց զաւկին գործողութենէ ազատուելուն առթիւ :

×

Աղքատախնամի վարչութիւնը չնորհակալութեամբ ստացած է հետեւեալ նուիրատուութիւնները.— Տէր եւ Տիկին Խաչատուրեան հարիւր ֆրանք, եւ Տիկին Վառվառէ Ղազէրեան տասը, իրենց մօր՝ ողբ· Անթարամ Ղազէրեանի մահուան առթիւ, Տիկին Զերցեան նոյն առթիւ քսան, Պ· Սահակ Արզումանեան 85, Տիկին եւ Օր· Պօյաճեան 70, Պ· Գարա-դաչեան չիսուն, Պ· Ժորժ Զիլինկիր-եան չիսուն, Պ· Զարիքեան Մկրտիչ 35, Պ· Ժորժ Ճակոբեան, ողբ· Տիկին Թոր-դամեանի մահուան առթիւ 25, Տէր եւ Տիկին Մինասօղլու Մարտիրոս, ողբ· Օր· կատարինէ Եղիազարեանի մահուան առթիւ քսան, Տիկին Լիւսի Զէօլտիւզ-եան, իր ամուսնոյն չիչատակին քսան, Պ· Զէվիչեան, ողբ· Իսկճեանի մահուան առթիւ քսան, Տիկին Ակոնեան, Պ· Պ· Տէմիրճեան Արամ, Հէքիմեան Օ·, Մե-լիք Շամտանճեան, Գրիգոր Սանթիկեան, Տիկին Նաւլեան Տ·, տասնական ֆրանք :

Պ· Պ· Տօնիկեան Լ·, Ագեան Ժ·, Գ· Քիւրքճեան, Ա· Ինճէեան, Ս· Խաչէրեան, Ա· Աթճեան եւ Տիկիններ Սիւէրօ Ժագլին, Պլանչըթէ, եւ Լօրէնեան Սրբուհի հինգական ֆրանք :

ՇԱԻԻԼԻ ԵԿԵՂԵՑԻ

Այս կիրակի յատուկ պատարագի մասնաւոր հոգեհանգիստ պիտի կատարուի ընդհ· նահատակաց չիչատակին :

Կը հրաւիրուին հաւատացեալ ժողովուրդը :

ՅՈՒՇԱՏԵՏՐ

ԿԱՊ· ԽԱՉԻ Պանէէօ Քաշանի մասնաճիւղին ընդհ· ժողովը այս Շաբաթ, ժամը 3ին, ընկերուհի Ընծայում Նորիկեանի բնակարանը, 6 Րիւ Շան տէ գ'Ուազօ, դեռնայարկ, աջ դուռ, Պանէէօ (Ամբնիւ Փասթէօրի չատ մօտիկ, 188 թիւ օթօպիւսի Լանկէ կայարանին եռեւ :

IMPRIMERIE SPECIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

Հ. Յ. Դ.

ՄԱՐՍԷՅԼԻ Հ· Յ· Դ· Շրջ· կոմիտէն, ընկերական ընդհ· ժողովի կը հրաւիրէ՝ հետեւեալ խումբերու հին եւ նոր բոլոր ընկերները :

ԱԿՆՈՒՆԻ, Շաբաթ, 11 Ապրիլ, ժամը 21ին, սովորական հաւաքատեղին : Խիստ կարեւոր օրակարգ : Կը խնդրուի հին եւ նոր բոլոր ընկերներէն ներկայ գտնուիլ : Ներկայ պիտի ըլլան Շրջ· Կոմիտէի ներկայացուցիչները :

ՆԻԿՈԼ – ԴՈՒՄԱՆ, կիրակի, 12 Ապրիլ, կէսօրէ ետք ժամը 15ին, սովորական հաւաքատեղին : Խիստ կարեւոր օրակարգ : Կը խնդրուի հին եւ նոր բոլոր ընկերներէն ներկայ գտնուիլ : Ներկայ պիտի ըլլան Շրջ· Կոմիտէի ներկայացուցիչները :

ԱՊՐԻԼ 11-24
ՏԷՍԻՆԻ ՄԷՋ

Կազմակերպուած Ֆրանսական Բանակի Հայ Նախկին Ռազմիկներու Միութեան կողմէ : Ապրիլ 25ին Շաբաթ երեկոյեան ժամը 8·30ին, Հ· Յ· Դ· Տան մէջ :

Մանրամասնութիւնները առանձին :

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Լոնտոնի «Հայ Երիտասարդաց Միութեան թատերախումբ»ը Փարիզի մէջ :

Առաջին անգամ ըլլալով Ֆրանսայի մէջ կը ներկայացուի՝ Լեւոն Շանթի

« ԵՍ »Ի ՄԱՐԴԸ

(Թատերգութիւն հինգ արար)

Ներկայացումները տեղի կ'ունենան Կապոյտ Խաչի մասնաճիւղերու կազմակերպութեամբ հետեւեալ թուականներու եւ չրջաններու մէջ :

Շաբաթ, 18 Ապրիլ·— ԱԼՖՈՐՎԻԼ
Կիրակի, 19 Ապրիլ·— ԻՍԻ :
Զորեքշաբթի 22 Ապրիլ·— ԱՌՆՈՒՎԻԼ
Հինգշաբթի, 23 Ապրիլ·— ՓԱՐԻԶ :

ՓԱՐԻԶԻ
ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ՝
ԺԱՄԸ 10,45ԻՆ

Այս Կիրակի կը խօսի՝
ՊԱՏ· Ռ· ԳԱՅԱԹԵԱՆ
8 BIS, RUE DES TERNES
PARIS (17e)
Métros : Porte Maillot ou Champerret

ՀԱՅԿ· ՈՒՍՄԱՆՅ ԿԵԴՐՈՆԸ
Տեղեկատուութեան հաւաքոյթներ
կը կազմակերպէ
ԱՊՐԻԼ 24Ի ԵՒ ՀԱՅԿ· ՋԱՐԴԵՐՈՒԻ
ՄԱՍԻՆ, ՓԱՍՏԱԹՈՒՂԹԵՐՈՎ

Քանի մը օրէն, բովանդակ աշխարհի հայ դաղութները 1915 Ապրիլ 24ի 49րդ տարեդարձը պիտի ոդեկոչեն : Հրապարակային հաւաքոյթներ պիտի կազմակերպուին, ծաղկեպսակներ պիտի դրուին յուշարձաններու վրայ, Միջին Արեւելքի, Ֆրանսայի եւ Ամերիկայի մէջ խնամութիւներ պիտի փակուին այդ օրը յարգելու համար յիշատակը թուրքերու ջարդած մէկուկէս միլիոն Հայերուն :

Ինչո՞ւ եւ ի՞նչպէս պատահեցաւ այդ աննախընթաց աղէտը որ ձեւաւորեց մեզմէ ամէն մէկուն ճակատագիրը :

Երիտասարդները պրպտած են այդ հարցը եւ պիտի պարզեն իրենց քննութեանց արդիւնքները :

ՍՏՈՐԵՒ՝ ԱՅԴ ՀԱՒԱՔՈՑԹՆԵՐՈՒՆ ՎԱՅՐԵՐՆ, ԹՈՒԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՄՑԻՆԵՐԸ.—

ARNOUVILLE : le samedi 11 Avril à 20 h. 30, salle de l'Eglise Arm. Cath. 69, Avenue Henri-Barbusse.

ISSY-LES-MOULINAUX : le jeudi 16 Avril à 20 h. 30, Salle des Fêtes d'Issy. Salle de réunion No 10-11. 25 Avenue Victor Cresson.

LE RAINCY : le samedi 18 Avril à 20 h. 30, salle de l'Ecole Tebrotzassère 1 Boulevard du Nord.

PARIS : le lundi 20 avril à 20 h. 30, Maison Nationale Arménienne, 32 Rue de Trévise, Paris (9e), Métro : Cadet.

ALFORTVILLE : le mercredi 22 Avril à 20 h. 30, 74 Ave. Etienne Dolet.

ՈՒՐԲԱԹ
10
ԱՊՐԻԼ
ժամը 20·30

ՄՈՒՐԱՏ – ՌԱՓԱՅԷԼԵԱՆ
ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐՏԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

MUTUALITE
24, Rue St. Victor
Métro :
Maubert-Mutualité

GRAND GALA FOLKLORIQUE ARMENIEN

ՄԵԾ ՀԱՆԴԷՍ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԳ - ՊԱՐ

*

— ԱՐՄԵՆԻԱ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲ —

Ղեկ· Պ. ՏԷՏԷՃԵԱՆ

Երգ·— Օր· ՍՈՆԻԱ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ, ՇԱՒՐԻ ՊԷՆԿԵԱՆ եւ Պ· Մ· ՊՕՂՈՍ

*

— ՍՕՍԻ ՊԱՐԱԽՈՒՄԲ —

Ղեկ· ՏԻԿԻՆ Յ. ՔԻՒՐԹՆԷՐԵԱՆ

*

— ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ – ԵՐԳԱԽՈՒՄԲ

Ղեկ· Գ. ԵԱՆՊԼԿԵԱՆ

PALAIS DE LA MUTUALITE

ԵՒՐՈՊԱՅԻ

ՄԵԾԱԳՈՅՆ



ԱՐՏԱԴՐԻՔ

ՀԷԼՎԱ
ԼՈԳՈՒՄ
Սուսամ –
ՀԷԼՎԱ

ԹԱՀԻ
ՇԱՐՈ
(ՌՈՃԿ
ՎԱՐԴԷ-ԱՆՈ

ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ...

CHOC-ALVA • CHOCO-LO

Sté le BOSPHORE
SIÈGE SOCIAL
2, Rue Louis Astouin Marseille (2ème)

ԸՆԴՀ· ԺՈՂՈՎ

Կրընոպլի Ազգ· Միութեան ընդհ· ժողովը Ապրին 12ին, կիրակի, Քաֆէ տը լա Փոսթի վերնայարկը : Ներկաներու թիւը մեծամասնութիւն կը կազմէ : Վարչութեան ընտրութիւն :

ՀԱՆԴԷՍ ԵՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ

Առնուվիլի Անարատ Յղութեան Քոյրերը ի նպաստ իրենց վարժարանին վիճակահանութիւն մը կը կազմակերպեն այս կիրակի ժամը 15ին, Միւսթանուէթեան սրահին մէջ՝ 73 Ավընիւ Աճրի Պարպիւս, (Առնուվիլ լէ Կոնէս) :

Գեղարուեստական բաժին, ճոխ պիւֆէ : Մուտքը ազատ է

Շոգեկառք՝ կառ տիւ Նորդն ժամը 14·30ին :

ՊԵՏՐՈՍ ՉՊՈՒՔՃԵԱՆ

METREUR - VÉRIFICATEUR
DE
PEINTURE ET DE MAÇONNERIE

Կը ստանձնէ նաեւ ներկի եւ որմնադրութեան աշխատանքներ :

Նախահաշիւներու (devis) պատրաստութիւն եւ հաշուեցոյցերու քննութիւն :

ԴԻՄԵԼ.—

BEDROS TCHIBOUKDJIAN
7, Rue de la Grange-Batelière
PARIS (9e)
PRO. 56-31

ԿԸ ՓՆՏՌՈՒԻ

ԵՐԵՒԱՆԷՆ

Ազատի Քիւրտանեան կը փնտռէ եղբայրը Պետրոս : Մինդքին անունը Պետիկ եւ Ազատի : Կը կարծուի թէ չեւ Մայիս 1948 կը դտնուէր Փրկչական Վերքորի չրջանը, Ֆոնթէն Իզլէ : Լուր ունեցողներէն կը խնդրուի կացնել իր քրոջ հասցէին.— Նոր փողոց՝ թիւ 54, Երեւան, Հայաստան :

×

Ազատի եւ Ալպեռ Զեմպերեան կը տրուին իրենց ամուսինն ու հայրը բուժիւն :

Լուր ունեցողներէն կը խնդրուի կացնել իր կնոջ հասցէին.— Նոր փողոց՝ թիւ 54, Երեւան, Հայաստան :

×

Արփիկ Պօճիկեան եւ զաւակները կը տրուին իրենց ամուսինն ու հայրը բուժիւն : Մինդքին անունը՝ Ցոլ եւ Արուսեակ : Արհեստով դերձակ էին մեկնած է բանակ : 1945ին եղած նրւած է Ֆրանսա, Մարսէյլ :

Լուր ունեցողներէն կը խնդրուի կացնել իր կնոջ հասցէին.— Նոր փողոց՝ թիւ 59, Երեւան, Հայաստան :

Արտասահմանի թերթերէն կը խնդրուի արտատպել :

ՍԳԱՍՈՒՀԻ Կ'ՈՒԶՈՒԻ

Մոնմորանսիի հանդստեան տան կ'ուզուի սպասուհիներ : Բնակարան ապահովուած եւ լաւ վճարում պայմաններուն տեղեկանալու համար դիմել Ազգային Առաքելանոցի գրասենեակը, Րիւ տը Թրէվիզ, Փարիզ (9) :

ՀԱՄԱԼ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ՈՒՐԲԱԹ
10
ԱՊՐԻԼ
VENDREDI
10 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ— ԹԻՒ 9981

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9981

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ԴԵՂԻՆ ՎՏԱՆԳԸ

Միջազգային մամուլը կը չարունակէ զրաղիլ Փեքին – Մոսկուա բանավէճով, որ վերջին օրերուն աւելի սուր հանգա – մանք սաացաւ Սուսլովի զաղանի տեղե – կագրին հրատարակութեամբ, Հունգա – րիոյ մէջ Խրուշչեւի արտասանած բուռն ճառերով եւ կաֆուրովի մամուլի ասու – լիաներով :

Համայնավարական ճակատի երկու հսկաները մենամարտի են ելած եւ հրա – պարակով իրար կ'ամբաստանեն իբրեւ « դաւաճան» մարքս – լենինեան զաղա – փարախօսութեան, առանց բառերը ծամ – ծմլելու :

Աղրդային Միութիւնը կ'իյնէ աչ – խարհի մէկ վեցերորդ մասին վրայ, իր կարմիր լուծին ենթարկելով ոչ – ռուս բազմաթիւ ազգեր՝ Ուկրայնայէն մինչեւ Քամչաթքա, Պալթիկէն մինչեւ Կովկաս :

Չինաստան տասը միլիոն քառակուսի քիլոմեթրի վրայ ունի եօթը հարիւր մի – լիոն բնակիչ ,— աշխարհի բնակչութեան մէկ քառորդը :

Համայնավարական չարժումը Չինաս – տանի մէջ սկսաւ 1920 – 21 տարիներ – ուն : 1922ին Չինաստանի համայնավար կուսակցութիւնը անդամակցեցաւ Կոմին – տերնի (Գ. Միջազգային) : Շատ տաք ու պաղ հովեր անցան այդ հսկայ երկրին վրայէն մինչեւ 1949 Հոկտեմբեր 1 , երբ Զանկ Քայ Չէք պարտուած՝ Ֆորմոզա կղզին ապաստանեցաւ եւ Չինաստան դարձաւ ժողովրդական Հանրապետու – թիւն մը, համայնավար վարչաձեւով : Մաօ Ցէ Թունկ իրրեւ Հանրապետութեան նախագահ՝ իր մականին տակ առաւ Չի – նաստանը, պահ մը այն տպաւորութիւնը ձգելով, որ իրականացած է համաչխար – հային յեղափոխութիւնը, դոնէ արեւել – եան կողմն աշխարհի :

Չինացի կամաւորներ մեծապէս օժան – դակեցին Հիւսիսային Քորէացիներուն (1950 – 1953) ու Հնդկաչինի (Վիէթ – մին)՝ ընդդէմ Ֆրանսական բանակին (1953 – 1954) :

Չինաստան 1954ին մասնակցեցաւ Ժը – նեւի հաշտութեան ժողովին եւ 1955ին Պանտունկի խորհրդաժողովին :

« Դեղին վտանգը» , որուն մասին ժա – մանակ մը մտահոգութեամբ կը խօսէին աշխարհի մեծերը, սկսած էր մղձաւանջ մը դառնալ արեւմուտքի համար :

Մոսկուա – Փեքին առանցքը չէր նմա – ներ Պերլին – Հռոմ – Թոքիօ առանցքին, որ երկրորդ աշխարհամարտի նախօրեա – կին եւ անոր ընթացքին մեծ նեղութիւն – ներու ենթարկեց դաշնակիցներու ճա – կատը :

Մղձաւանջը անհետացած է հիմա, յոր – ժէնէ ճեղքուեցաւ համայնավարական ճակատը եւ քանդուեցաւ առանցքը :

Զորս տարիէ ի վեր լուռ պայքար մը տիած էր Մոսկուայի եւ Փեքինի միջեւ, երեւութապէս զաղափարախօսական դէտ – նի վրայ : Սակայն իրազեկները քաղաք – կան գործ կը տեսնէին անոր մէջ :

Կը կարծէին թէ Չինաստան իր եօթը հարիւր միլիոնով թաքուն ծրագիրներ կը ձգտի իր կամքը պարտադրելու համար ի. Միութեան եւ արբանեակ երկիրներ – ու համայնավար կուսակցութեանց :

Այդ առաջին քայլի յաղողութենէն վերջ կարդը պիտի զար քաղաքական տիրա – պետութեան : Պիտի իրականանար « դե – դեղին վտանգը», որմէ ա՛նքան կը սար – սափի արեւմուտքը : Ու ամէնէն առաջ՝ ի. Միութիւնը, որուն պիտի ուղղուի ա – ռաջին հարուածը :

Դեղին վտանգէն խուսափելու համար էր անոնց , որ վերջին տարիներուն կրեմլինի վարիչները մեծ ճիգեր ըրին ժառնալու արեւմուտքին եւ չառաջով –

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՉԻՆ-ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹԻՒՆԸ

ՌՈՒՄԱՆԻԱ ԿՐՆԱՑ ՄԻՋԱՄՏԵԼ

Մեկնումէն առաջ, Նիքիթա Խրուշչեւ այցելած է Հունգարիոյ Մոմ զործատու – նը եւ արտասանած ճառին ընթացքին բացէ ի բաց ձաղկած է Ուկրայնիոյ ճար – տարարուեստը որ չէ չարդած իր չանճ – նումներու պայմանաժամերը, Հունգա – րիոյ : « Անգամ մըն ա՛լ չպատահի » չէշ – տած է խօսքն ուղղելով Ուկրայնիոյ Ա. քարտուղարին, «չատ լուրջ է, եուկո – սլաւ նաւային սպասարկութիւններէն ալ դժգոհութիւններ ստացայ : Մեր կոմպի – ւնաքները դեռ չեն ստացած նաւերու չի – նութիւնը չարունակելու համար, աւել – ցուցած է խորհրդային վարչապետը : Այցելութեան վերջաւորութեան Լենինի զաճէ մէկ դիմանկարը նուիրած է զոր – ծատան :

Ցապաղումով լսուած է Փեչտայի մէջ, թէ նախորդ օրը Խրուշչեւ այցելած էր նաեւ ռուս զինուորներու զօրանոց մը եւ ճաչած զինուորներուն հետ :

Վերջին օրը պիտի հրապարակուի մի – ացեալ դեկոյցը եւ Խրուշչեւ պիտի ար – տասանէր վերջին ճառ մը :

Այս այցելութիւնը չվերջացած, ուշա – դրութիւնը կը կեդրոնանայ Պուքրէչի վրայ, ուր կուսակցութեան Կ. Կ. լիա – կատար նիստը պիտի դումարուի Ապրիլ 15ին : Ծանօթ է որ ցարը Ռումանիա դիրք չէ ճչդած Սուսլովի տեղեկագրին առթիւ : Պուքրէչի մամուլը հաղիւ ակ – նարկութիւն մը ըրած էր, յայնելով մի – այն թէ Մոսկուա պատասխանած է փե – քինի, առանց տալու այդ պատասխանին բովանդակութիւնը :

Անդին, Վարչապետ մէջ, լեհ ղեկա – վարները չեն պատասխանած տակաւին Կրեմլինի առաջարկին համայնավար վե – րին ժողովի մը մասին, ուր պիտի ծեծուի չին – խորհրդային տարակարծութիւնը : Պուլկարիոյ մէջ, դիրքերը աւելի յստակ են եւ կուսակցութեան պաչտօնաթերթը կը մեղադրէ փեքինը, որ կ'ուզէ « մոլի դաւադիրներու խմբակցութեանց » վե – րածել համայնավար կուսակցութիւննե – րը :

Թաս գործակալութիւնը յատուկ յայ – տարարութեամբ մը կ'ամբաստանէ Չի – նաստանը որ անդադար կը բռնաբարէ Խորհ. Միութեան սահմանները : Կարգ մը չրջաններ , չին-խորհրդային այն հսկայ սահմանային տարածութեան , ճչդուած են չնորհիւ ցարական նուա – ճումներուն եւ երբեք ընդունուած չեն Չինացիներուն կողմէ : Թասի զեկոյցը կը ճչդէ թէ սահմանը « պատմական» կերպով ճչդուած է, բայց կարելի է բաներ մը յարմարցնել :

Վարչապետին կը հաղորդեն որ չին – ամերիկեան հանդիպումները կը չարու – նակուին թէեւ Վարչապետի չին դեսպանը յայտարարած է « ցաւով կ'ըսեմ որ չկըր – ցանք արդիւնքի հասնիլ, բայց պատաս – խանատուութիւնը մեր վրայ չի չնար, կը յուսանք սակայն որ Չինաստանի եւ Մի – ացեալ Նահանգներու միջեւ եղած տարա – կարծութիւնները պիտի հարթուին » :

լու « խաղաղ համակեցութիւն» :

Մոսկուա պէտք ունի արեւմտեան աչ – խարհի աջակցութեան՝ միանգամ ընդ միչտ եւ իրապէս ազատելու համար չի – նական դեղին վտանգէն :

ՀՐԱՆՏ–ՍԱՄՈՒԷԼ

ՏՈՄՍԵՐ

ՅԱՅՍԿՈՅՍ ԵՒ ՅԱՅՆԿՈՅՍ

— Ուրչինկթըն նահանգին մէջ կայ չատ բարձր լեռ մը… Ես չատ կը սիրեմ լեռ – ները … կը սիրեմ որսորդութիւնն ալ .. Բայց ձեր հասկցած որսորդութիւնը չէ՝ իմ սիրածս… Ես որսորդ կ'ըսեմ այն մարդուն ոչ հին զարերու մարդոց պէս, նետը կամ նիզակը կ'առնէ եւ կը յարձա – կի զազանին վրայ… Քանի մը եարտա – յէն… Անանկ, մղոն մը հեռուէն հրա – ցան պարպելով որսորդութիւն ըրած չես ըլլար … Քա՞ջ ես, էրիկմա՞րդ ես , նիզակովդ մօտեցիր … Ես առանկ որ – սորդութիւն կը սիրեմ… Ո՞ւր էինք …

— Լեռ ելած էինք …

— Չա՛, ինծոր քի ըսի, ես լեռները մազիկ չատ կը սիրեմ… Երբ այդ իմ ըսած լեռնէս վար իջայ — հին հրաբուխ մըն է, 14·000 ոտք բարձր — ինծի ըսին քի «Գիտե՞ս, այդ լեռը բնաւ Հայ ելած չէ, դուն առաջին Հայն ես որ բարձրա – ցեր ես…» Աստիկա որ լսեցի, դիտե՞ս ինչ ըրի …

— Գիտեմ… Գլխուդ խումբ մը Հայիր ժողվեցիր եւ կիրակի մը անոնց հետ միասին նորէն լեռնէն վեր ելար …

— Չէ՛, ապրար չէ .. դուն, կ'երեւայ քի Ուրչինկթըն նահանգը տեսած չես … Այնտեղ Հայ չկայ … Հայր ձգէ, Ամե – րիկացի ալ չկայ : Միայն Կարմրամորթ – ներ կան …

— Լա՛ւ, ըսէ տեսնենք ի՞նչ ըրիր …

— Կիրակի օր մը, նորէն լեռը բարձ – րացայ … Երբ գագաթը հասայ, ձայնս ձգեցի եւ …

— « Ա՜ հ՛ինչ հրաչալի տեսարան է» ը – սիր …

— Ո՛չ… Տեսարա՞նը ինչուս պէտք… Ուրիչ բան մը ըրի …

— Ի՞նչ …

— Ձայնս ձգեցի եւ պոռացի — «կեց – ցես Անդրանիկ փաչա… կեցցես Չա – յաստան… կեցցես Եռադոյն …»:

— Շատ լաւ բան մը ըրեր ես … Հի – մա, այդ հրաբուխին բերանին մօտեցող – ները պիտի լսեն քու բառերուդ արձա – գանդը … Առանց դիտնալու, մեր ժողո – վուրդին համար բէֆլամ ըրեր ես, դի – տե՞ս…

— Հա՛, դիտեմ, ամա խելք ըրած ըլլա – յի ես ուրիչ բան մըն ալ կ'ընէի … Հէյ վախ, ինծոր մոռցայ պէ… Ես իրա՛ւ սէրսէրի եմ եղեր… Ամա միւս անգամ պիտի ընեմ, միտքս դրած եմ, ուխտ ը – րած եմ …

— Ի՞նչ պիտի ընես …

— Մեր ազգին դրօչակը կարել պիտի տամ — Կարմիր, Կապոյտ, Նարինջ… Միւս անգամ, այդ դրօչակը պիտի տա – նիմ հասատաեմ այդ լեռան վրայ … Ա – րարատի գլուխը մեր դրօչակը չկայ ես , պարէ Թող Բէյնիըը լեռան վրայ ըլլայ որ հոն եկողները տեսնեն քի Հայն ալ դրօչակ ունի …

— Աղէ՛կ, բայց կ'երթան վար կ'առ – նեն …

— Վա՞ր կ'առնեն… Ո՞վ վար պիտի առնէ, ծօ՛… Չես եռս կոն բէյզի՛ … Ծօ՛, մեր ազգին դրօչակին ո՞վ ձեռք կըր – նայ դպչնել … Աստուած վկայ, հո՛ւմ հո՛ւմ կ'ուտեմ …

×

Ո՞վ է այս պատմութեան հերոսը :

Ամերիկա ծնած, մեծցած, կրթուած , դաստիարակուած հայ երիտասարդ մը : Դասաւանդ ամերիկեան համալսարանի մը մէջ : Գիտուն, մաթեմաթիկոս : Ամէն ե – րեւոյթ կը զատէ, կը վերլուծէ Ա.ինչ – թաններու տեսութիւններով : Նոյնիսկ մեր ազգին զործերը : Տասն անգամ , հարիւր անգամ աւելի Հայ ու հայրենա – սէր քան լուսացնցուղ դահլիճներու մէջ ազգասիրութիւն հոլովող « երկիր»էն է – կածները :

Հայերէնը սորված է տունը : Հայրենա – սիրութիւնը՝ իր հօրմէն եւ իր մօրմէն : Կը խօսի մաքուր հայերէն : Երբեմն, սա – կայն, բերնէն կը փախցնէ Թուրքերէն բառեր ալ՝ հայրիկէն ժառանգ մնացած— ամա, քի, պէ, պօշ, չիւնքի :

Քանի՞ հատ այս տղուն պէս մոլե – ռանդներ ունինք այս ափերուն վրայ : Հաղիւ քանի մը տասնեակ, քանի մը հա – րիւր : Կրնա՞նք այս համրանքը բար – ձրացնել :

Այո՛ … Եթէ հեռագրով եա կանչենք ազգին խելքը, որ կը թափառի յայս – կոյս եւ յայնկոյս …

ԵՒՐՈՊԱՑԻ

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ՄԱՔ ԱՐԹԸՐԻ « յետ մահու» մէկ տե – սակցութիւնը հրատարակած է նիւ Եորքի մեծ օրաթերթը՝ Ուորլտ Թելեկրըմ էնտ Սըն : Տեսակցութիւնը տեղի ունեցած է 1954ին եւ Մաք Արթըր յայտարարած է , ի մէջ այլոց, թէ Անգլիացիք, Քորէայի մէջ, չին համայնավարներուն կը յանձ – նէին ամերիկեան բարձր հրամանատա – րութեան բոլոր ռազմական ծրագիրնե – րը : Ուրչինկթընի անգլիացի դեսպանը « անհիմն մեղադրանք» կ'որակէ ողբաց – եալ զօրավարին յայտարարութիւնները :

ՆԱԽԱԳԱՀ ՏԸ ԿՈԼ ձայն – պատկերա – փիւռէն ճառ մը պիտի խօսի Ապրիլ 16ին :

ԱՐԿՈՒԻ հարցը չէ վերջացած , յայ – տարարած է Պոնի կառավարութեան բանբերը, աւելցնելով թէ այդ հարցը ծեծուած էր նաեւ տը Կոլի եւ էրհարտի կողմէ, իրենց վերջին հանդիպումին ըն – թացքին : « Կապը կը պահուի զոհացուցիչ եղրակացութեան մը յանդելու համար » յայտնած է բանբերը :

ԱՆԳԼԻՈՑ թաղուհին յանկարծ վերա – դարձաւ արձակուրդէն եւ քառասուն վայրկեան տեսակցութիւն մը ունեցաւ վարչապետին հետ : Կը կարծուի թէ վար – չապետը յայտնած է Էլիզապէթին թէ ո՞ր թուականին տեղի ունենան երեսփոխա – նական ընտրութիւնները :

ՊՐԱԶԻԼԻ ոը նախագահը պիտի նչա – նակուի Շաբաթ օր :

ՍԱՍՈՒՆԻ ՄԷԿ ԳԻՒՂԻՆ ՄԷՋ ԱՄԲՈՂՋ ՀԱՅ-ՍԻՒՐԵԱՆԻՆԵՐԸ ԻՍԼԱՄԱՑԱՆ

ՄՄԲ.— Պոլսոյ վերջին թղթաթերէն (Ապրիլ 7) կ'իմանանք այս անհաւատալի լուրը : Շատ պիտի ուզէինք որ թրքական « մասալ» մը ըլլար թէեւ տրուած ման – րամասնութիւնները պատրանք չեն թո – ղուր :

Հիւրրիյէթ կը զրէ :— Սասունի Ա.ճառ գիւղին մէջ, ամբողջ Սիւրիանի Հայերը իսլամացան, Պաթմանի միւֆթիին, Ա – լեքսոտին Եավուզի ներկայութեան : Իս – լամացողները 88 հոգի են, 48ը՝ տղայ , քառասունը՝ կին եւ այր, որոնք կը բնա – կին նախապէս քրիստոնեայ այդ գիւղին մէջ, եւ իրենց կրօնափոխութեան հետե – ւանքով, փոխեցին իրենց անուններն ալ եւ մզկիթի վերածեցին իրենց զարաւոր եկեղեցին :

Գիւղին նախորդ հոգեւոր պետը, Իսա Տէմիրճի, յայտարարեց թէ իսլամութիւ – նը յառաջդիմասէր կրօնք մըն է, եւ ի – րենք երկար տեսնէ է վեր կ'ուզէին իս – լամանալ :

Շէյխ Գասըմ Պատոյի մէջնորդու – թեամբ, Պաթմանի միւֆթիին Ա.ճառ եկաւ, եւ հաւաքաբար իսլամացուց այդ ժողո – վուրդը, բացատրելէ վերջ Իսլամութեան կոչումը եւ արժէքը : Դաւանափոխները կը պատրաստուին թլփատել իրենց զա – ւակները :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿԻՊՐՈՍԻ

—o—

Ե.

Օսմանեան ժողովուրդներէն կիպրացի–
ները ամէնէն առաջ Թօթամիսեցին եկեղե–
ցական բացարձակ իշխանութիւնը 1821 –
ին: Եպիսկոպոսներ տեղի տուին ժողո –
վուրդին պահանջներուն եւ Թանզիմաթի
հրատարակութենէն ինը տարի առաջ
հաստատեցին ժողովրդական ներկայա –
ցուցչական ժողով մը 1830ին: Ժողովը
խմբագրեց համայնքային գործերու վար–
չութեան կանոնադրութիւնը « խորհրդա–
րանական սկզբունքներ»ու հիման վրայ:
Ցոյն համայնքը պիտի ներկայացնէ չորս
անձէ բաղկացած խորհուրդ մը կառավա–
րութեան մօտ եւ ոչ թէ արքեպիսկոպո–
սը, Թարգմանը: 1838 թուին եպիսկո –
պոսներ պիտի պահեն իրենց դիրքը,
բայց համայնքային գործերը պիտի վա –
րեն ժողովուրդէն ընտրուած 20 երեսփո–
խաններ: Այս դրութիւնը պիտի տեւէ
մինչեւ 1878:

Սուէզի ջրանցքին բացումէն ետք,
Անգլիա ուշադրութիւնը դարձուց Մի –
ջերկրականի արեւելեան կողմը: Հընդ –
կաստանի ծովային ճամբան պաշտպանե–
լու եւ Փոքր Ասիոյ վրայ մօտէն հսկելու
համար նաւային խարիսխ մը անհրա –
ժեշտութիւնը զգալի էր, մանաւանդ երբ
Ռուսիա կը դրաւէր Թուրքիոյ արեւել –
եան ամրոցը, Կարսը, որ կը տիրապետէ
Եփրատի հովիտին: Անգեալին մէջ աշ –
խարհակալները զրաւած էին կիպրոսը
ռազմական դիրքին եւ հարստութեան
համար, անգլիացի դիւանագէտներն ալ
յարմարադոյն վայրը նկատեցին կիպրո –
սը, որ Փոքր Ասիոյ կողքին Տարտանէլի
եւ Սուէզի միջեւ կը գտնուի: Թուրքիա
պարտուած Ռուսիայէն եւ նուաստացած
Ս. Սթեֆանոյի դաշնագրով, կը ջանայ
պաշտպաններ գտնել պահպանելու համար
ասիական կալուածները, որոնք կը վը –
տանգուէին Կարսի կորուստով: Անգլիա
խոստացաւ պաշտպանութիւնը արեւել –
եան կալուածներուն՝ ստանալով կիպրո–
սի վարչութիւնը: Պերլինի վեհաժողովին
բացումէն քանի մը օր առաջ Պոլսոյ մէջ
ստորագրուեցաւ կիպրոսի համաձայնա –
գիրը (4 Յունիս 1878):

Յուլիս մէկին ստորագրուեցաւ նաեւ
յաւելուած մը. «եթէ Ռուսիա Թուրքիոյ
վերադարձնէ Կարսն ու միւս վայրերը,
Անգլիա պիտի վերադարձնէ կիպրոսը եւ
Յունիս չորսի համաձայնագիրը պիտի
կորսնցնէ իր ուժը »:

Համաձայնագիրը խիստ գաղտնի պի –
տի մնար, բայց «Տէյլի Թելեկրաֆ» թեր–
թը ամփոփումը հրատարակեց Յուլիս
ութին: Թադուհին զրեց Լորտ Պիքընս –
ֆիլտի. «երկիրը բովանդակ ուրախ է
բայի կլատըսթընէն, որ զայրացած է »:
Ֆրանսական մամուլը խստօրէն քննադա–
տեց անգլիական քաղաքականութիւնը,
« Տիզրայէլի դիւանագիտական խաղը »:
« Ժուրնալ տէ Տեպա » գրեց. «Անգլիոյ
աւանդութիւնները մեռած չեն բոլորո –
վին, անոնք կը վերապրին կնոջ մը եւ
ծերունի պետական մարդու մը միտքե –
րուն մէջ»: Կլատըսթըն խօսելով Հա –
մայնքներու մէջ « միջազգային իրա –
ւունքի աններելի բռնաբարում » նկա –
տեց Կիպրոսի ստացումը: Կիպրոս ան –
գամ մըն ալ տէր կը փոխէր առանց ժո –
ղովուրդի կամքին:

Յօր. Ուոլսլի Թադուհիին անունով կը
գրաւէր կղզին Յուլիս 22ին եւ բնակչու –
թեան կը խոստանար ազատութիւն եւ
բարգաւաճում եւ յարգանք երկրին հին
հաստատութեանց: Քիփրիանոս եպիսկ·
պատասխանելով զօրավարին՝ յիշեց Ա՛ր –
չիպեղադոսի կղզիներուն միութիւնը
Յունաստանի եւ յոյս յայտնեց, թէ անգ–
լիական զգաւումը ժամանակաւոր պիտի
ըլլայ եւ կղզին ալ պիտի միանայ մայր
հայրենիքին: Միջազգային իրաւունքով
կիպրոս կը մնար սուլթանին վճհապե –
տութեան տակ, ուստի կիպրացի մը չէր
կրնար բրիտանական անցագիր ստանալ,
կիպրոսէն գուրս անգլիական հիւպա –
տոսներու պաշտպանութիւնը վայելել:

Անգլիական իշխանութիւնը բնակիչնե–
րէն պիտի գանձէր 92 հազար սթերլին
վճարելու համար սուլթանին որպէս գը–
րաման տուրք: Այդ գումարը կ'անցուէր
Թուրք կառավարութեան 1855ի փոխա –
ռութեան հաշիւին: 1907ին յոյն երես –

ԵՐԳԻՉԱՆԿԱՐՁՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՄԷՋ

—o—

Գ.

ՉԻԿ ՏԱՄԱՏԵԱՆ

Զինք կարելի է նկատել մեր ամէնէն
սրամիտ, նուրբ եւ մանաւանդ՝ բեղուն
երգիծանկարիչը:

Այս տարուան Յունուար ութին Պուք –
րէշի մէջ իր կազմակերպած երգիծանը –
կարներու ցուցահանդէսը ո՛չ առաջինն
էր եւ ո՛չ ալ ապահովաբար վերջինը՝ իր
անխոնջ եւ յարատեւ գործունէութեան
շրջանակին մէջ: Ամէն անգամուն ալ ա–
նոր գրած միահամուռ դնահատանքը
ցոյց կուտայ այս նուրբ արուեստին մէջ
անոր գրաւած բարձրադոյն նախանձելի
աստիճանը:

Ծնած 1919ին, Ռումանիոյ Փոսթանցա
քաղաքին մէջ՝ Տամատեան այսօր նկատ–
ուած է Ռումանիոյ լաւագոյն երգիծա –
նկարիչներէն մին, եթէ ոչ լաւագոյնը:
Անոր նկարները կը զարդարեն երկրին
մեծագոյն օրաթերթերուն եւ պարբերա –
թերթերուն էջերը, եւ միշտ փնտռուած
են ընթերցողներուն կողմէ որքան իր սը–
րամտութեան, քաղաքական իրազար –
ձութիւնները տեսնելու, դանոնք նուրբ
երգիծանքով արտայայտելու ամէն օր ը–
րած իր յաջող դիւտերուն, նոյնքան եւ
դծագրական բարձրաստիճան թեքնիքին
համար: Արդարեւ Զիկ Տամատեան, չը –
նորհիւ դատելու եւ դիտելու իր բնորոշ
ձիրքերուն՝ դիտէ հասցընել իր նկարները
երգիծական ամենաբարձր աստիճանին: Ի
դուր չէ որ իր համբաւը չատոնց գլած
անցած է Ռումանիոյ սահմանները, հաս–
նելով ոչ միայն մերձակայ երկիրները,
այլեւ մինչեւ Զինաստան: Քաղաքական
նկարներու կողքին՝ անիկա ըրած է նա –
եւ դիրքերու յաջող նկարազարդումներ,
ընկերային կեանքէ վերցուած հոգեվեր –
լուծական սքանչելի տիպարներ եւ մտա–
ւանդ դիմանկար չարժեր:

Անոր սուր եւ թափանցող նայուածքը
դիտէ խոյանալ իր ընտրած անձին հոգե–

փոխաններ դիմումներ կատարեցին նը –
ւազեցնելու համար գումարը: 1907էն
1927 բնակչութիւնը վճարեց տարեկան 42
հազար սթերլին: 1881ին տուրքերու գու–
մարը կը կազմէր տարեկան եկամուտին
17 առ հարիւրը: Կղզիին տարեկան պիւտ–
ճէն 148 հազար ոսկի էր, 1902ին 198 հա–
զար եւ 1911ին 287 հազար: Կղզեցիներ –
ուն բողոքներուն անդլիական կառավա–
րութիւնը կը պատասխանէր, թէ համա –
ձայնական պարտաւորութիւններ ունի
սուլթանին հանդէպ:

(5 Շար.) ՅՈՐԻՆ ԳԱԲԻԿԵԱՆ

էն ներս: Երեւան հանել եւ տալ ամէն ինչ
որ յատուկ է կամ աւելի ճիշդը՝ մեծ ճի–
դերով ծածկել կ'ուզէ իր «զոհը»: Ապա
թէ ոչ՝ զոհանալով միայն « դիծե –
րու» նմանութեամբ, — որ իր մօտ կա –
տարելութեան հասած է,— պիտի ըլլար
դուռ մեքենական գործ մը, զոր չատ ա–
ւելի դիւրութեամբ եւ ուրախութեամբ
պիտի յաջողէր տալ, լուսանկարի դեր –
ծիքը, տալով նաեւ գոյնը:

Այլազան այս մարզերու մէջ արտա –
դրած իր գործերը անիկա ցուցադրած է
Պուքրէշէն զատ՝ Վիէննա, Պերլին, Ռու–
մաիեչա, Փրակա, Վարշաւա, Փեքին,
Վիէթնամ, Քորէա եւն. այսպէսով ա –
պահովելով իրեն համբաւ մը, բայց ան–
կէ աւելի՝ բարձր պահելով իր պատկա –
նած ազգին վարկը:

Հակառակ ասոր, իր անունը երկար
ժամանակ անծանօթ մնացած է Հայերուն
համար, որոնք սկսան գինք ճանչնալ մաս–
նաւորապէս Պուքրէշի հայերէն շաբաթա–
թերթ «Նոր Կեանք»ի մէջ հրապարակած
իր քաղաքական ինքնուրոյն երգիծանը –
կարներու միջոցով:

Գալով ինծի՝ իր անունին առաջին ան–
դամ հանդիպեցայ, ասկէ մօտ 10 – 12
տարիներ առաջ Լա Ռումանիի Նուվել Ֆը–
բանսերէն թերթին մէջ, որ կը դրկուէր
Ալեպար էդ Եամի խմբագրութեան: Զա –
նոնք թղթատած միջոցիս՝ տեսայ յօդ –
ուածի մը նկարազարդումները, որոնք
իրենց կատարելութեամբ աչքի կը դար –
նէին: Որքան մեծ եղաւ զարմանքս, մա–
նաւանդ հպարտութիւնս՝ երբ անոնց տակ
կարդացի հայկական անուն մը. Զիկ Տա–
մատեան: Այնուհետեւ, պատահաբար,
հանդիպեցայ իր անունին՝ այս ու այն
առթիւ:

Ո՞վ է այս մարդը, ո՞ւր կարելի է տես–
նել իր գործերը: Նկարիչ Օննիկ Աւե –
տիսեան, որ այդ միջոցներուն պատրաս–
տելու վրայ էր իր կոթողական գործը
Հայ նկարիչներ եւ քանդակագործներ
(Հրատարակութիւն Հայ Մշակոյթի Բա–
րեկամներու, Գահիրէ» իր կարգին մե –
ծապէս հետաքրքրուեցաւ իրմով, բայց
դեռ կարելի չէր իր մասին աւելի ընդար–
ձակ եւ ստոյգ տեղեկութիւններ ձեռք
բերել, հակառակ եղած փնտռտուքներուն
եւ այս ու այն կողմ ուղղուած թղթակ –
ցութիւններուն:

Եւ ահա օր մը, 1958ին, իր ձայնը լը–
սեցի... Գահիրէէն: Իրրեւ լրագրող՝ մաս
կը կազմէր ռումէն թղթակիցներու պատ–
գամաւորութեան, որ եկած էր ներկայ
ըլլալու այդ օրերուն Գահիրէի մէջ դու–
մարուող Ափրեւասիական համաժողովին:
Հետաքրքրուած էր եղիպտացի լրագրող–
ներու մօտ իմ մասիս, որոնք տուած էին
իրեն հետաձգնիս թիւը: Ճարտարապետ
եւ հայ արուեստի անկեղծ սիրահար բա –
րեկամիս՝ Արտաչէս Օրտէեանի հետ դա–
ցինք գինք գտնել ռումանական պետա –
նատունը: Մեր դէմ կանգնեցաւ, — երբ
կ'ըսեմ կանգնեցաւ՝ չափազանցութիւն չէ
— երկարահասակ մէկը, որուն նիհարու–

թիւնը աւելի եւս կ'երկընցնէր գինք, ո...
ռատ եւ ժամանակէն կանուխ ճերմ–
մազերով մէկը, որ առաջին իսկ ակն–
կով գիտէ գրաւել դիմացինին համակր–
թիւնը: Իր աչքոյժ, կորովի, զուա –
խօսակցութիւնը, իր հաղորդականու–
թիւնը, ամէն բանի մասին ունեցած ծ–
անօթութիւնները, գինք կը դարձնէ չ–
չափազանց հետաքրքրական անձնաւոր–
թիւն մը, որուն հետ հինգ վայրկեան
եւ կը խօսակցէինք երբեւ արդէն հին
ծանօթ բարեկամի մը հետ: Բայց ա–
նանկ առաջ՝ աչքի կը զարնէր, եւ խո–
պէս պիտի զարնէր եթէ իրմէ բաւա–
հետու դտնուելու խոհեմութիւնը չու–
նայինք, իր պատկառելի քիթը, որ բա–
եալ դէմարը կը թուէր ըլլալ, քան զ–
հատ հայկական քիթերու: Բան մը պ–
միայն չէր տղեղցներ գինք, այլ ընդ–
կառակն անոր կուտար սրատես արծ–
մը խրոխտ կեցուածքը եւ նայուածք–
Այն նայուածքը՝ որ, ինչպէս տեսած–
պիտէր տեսնել ամէն բան, չատ հեռու–
ները եւ թափանցել հոգիներուն եւ խի–
րուն խորը: Շնորհիւ իր ըրած բազմա–
ընկերութիւններուն՝ ամբարած
անսպառ պաշար, համեմելու համար
խօսակցութիւնը: Միեւնոյն ժաման–
հետամուտ էր հաւաքելու հնութիւննե–
որոնցմէ կ'երեւի կոկիկ թիւ մը ունէր
բնակարանը:

Կը խուսափէի չատ մօտենալու իր
նախ կոկորդի ցաւէ չբռնուելու եւ երբ–
րորդ՝ չկազմելու համար ֆրանսերէն
բառը որուն ի գիրը անկասկած ես պ–
ըլլայի: Մինչեւ այդ օր իր հասակին
կարութեամբը հպարտ Օրտպեանը չ–
մէջ մնացած էր ...:

Աչակերտած ըլլալով Վենետիկի Մի–
թարեաններուն Մուրատ – Ռափայէլ
վարժարանը՝ տիրացած էր ընդհան–
բարձրորակ զարդացումի մը, որ առա–
պայմանն է լաւ երգիծանկարիչ մը ըլ–
լու: Անիկա ոչ միայն տեղեակ էր ե–
րոպական բազմաթիւ լեզուներու եւ գ–
կոյթին, այլ միեւնոյն ժամանակ՝ խո–
դրաւած եւ գիտակից հայրենասէր մ–
մըն էր, նոյնքան եթէ ոչ աւելի ծ–
նաեւ Հայ Մշակոյթին:

Անխուսափելի էր որ անիկա, արդ–
երկիրներէն ետք, չայցելէր նաեւ իր
խահայրերուն երկիրը՝ Հայաստան, ն–
նօթանալու համար հայրենիքի արուես–
տին եւ հոն եւս ցուցադրելու իր գործ–
րը: Եւ արդարեւ, 1960ին էր որ տե–
առաջին անգամ այցելեց Հայաստան,
իր գործերը արժանացուցին մեծ հետա–
րութիւն եւ գտան արժանի դնահատ–
Բայց կ'երեւի միայն Նեղոսի ջուրը մ–
ղը չէ, որ զայն խմելու կուգայ երկ–
անդամ: Տամատեան երկրորդ անգ–
Հայաստան այցելեց 1961ին, ուր ցուց–
դրեց այս անգամ իր փոքրիկ արվ–
Մանիային զարմանալիօրէն հասուն ե–
ծագրութիւնները, մանկական անձն–
ծութեամբ եւ դեռատի արուեստագ–
մը ներշնչումով զոյգերիկ գործեր.

ՍԹԱԼԻՆ՝ ՆՈՐ ԴԻՄԱԳԻՕՎ

—o—

Առաջին առթիւ «կը մաքրագործէ» իր
առաջին կնոջ՝ կատարինէ Սվանիձէի
ընտանիքը, որուն բոլոր անդամներն ալ,
մէկը միւսինետեւէն անյայտ կը կոր –
սըին արդելարաններու մէջ:

Ցետոյ, կարգը կուգայ Նատիայի ըն –
տանիքի բոլոր անդամներուն, որոնցմէ
ոչ ոք կը խնայուի:

Սթալին չի խնայեր նոյնիսկ Նատիայի
հետ իր ամուսնութեան վկաներուն՝ Ռե –
տենս եւ իր իսկ մտերիմ բարեկամին՝
Աբել Ենուկիձէի, որ միեւնոյն ժամանակ
հնքահայրն էր Նատիայի:

Ռետենս կը սպաննուի, առանց որեւէ
դատ դատաստանի, նոյնինքն Սթալինի
դաղտնի ոստիկանութեան պետին կող –
մէ, որ անմիջապէս յետոյ կուգայ կը –
բեմ, անձամբ ներկայացնելու համար իր
ոճրին տեղեկագիրը:

Կարգը կուգայ Աբել Ենուկիձէի: Սթա–
լին խորհուրդ կուտայ իր վաղեմի բարե–
կամին ընդունիլ որ ամբաստանուի իբր
դաւաճան եւ լրտես:

— Կուսակցութեան չահուն համար,
կ'աւելցնէ Սթալին: Այնուհետեւ, կ'ունե–
նաս անցագիր եւ կը մեկնիս արտասահ –
ման:

— Կրնաս գիս խկոյն սպաննել տալ,
փոյթս չէ, կը պատասխանէ Ենուկիձէ:
Սակայն երբեք թոյլ պիտի չտամ որ ա –
նունս խայտառակուի ու ես անպատիւ
մէկը դառնամ ...:

— Ինչո՞ւ սպաննեմ քեզ, Աբել, կը
պնդէ դարձեալ Սթալին: Գնա տուն եւ
հանգստացիր: Երբ գտնես քու անդորրդ,
միասին չիշ մը վոտքա կը պարպենք եւ
ամէն բան կը լրանայ ...

Երբ Աբել Ենուկիձէ տուն կը հասնի,
հոն կը գտնէ Սթալինի ոստիկանները ո –
րոնք իրեն կը սպասէին: Հրապարակային
դատավարութիւն տեղի չունենար:
Գաղտնի դինուորական ատեան մը մահ –
ուան կը դատապարտէ զայն եւ նոյն օրն
իսկ կը դնդակահարեն:

Անցեալին հանդէպ ունեցած իր ոխէն
դերծ կը մնան միայն Նատիայի զաւակ –
ները:

Վասիլին, ամբարտաւան ու ցոփակեաց
երիտասարդ մը, միշտ ալ սիրելի կը մը–
նայ Սթալինի, որ չնորհիւ իր հօր, կը
դառնայ օդային տորմիղի զօրավար:

Իսկ աղջիկը՝ Սվեթլանան, որ ճիշդ ու
ճիշդ իր տարաբախտ մօրկանը՝ Նատիա–
յի դիմագիծերը ունէր, Սթալինի կողմէ
առարկայ եղած է անհուն գորովանքի եւ
սիրոյ: Սթալին սիրով կը տանէր Սվեթ–
լանայի բոլոր քմահաճոյքները: Բայց..

Երբ, բարի օր մը, Սվեթլանա Մեծ
Թատրոնին մէջ կը հանդիպի երիտասարդ
հրեայ ուսանողի մը ու կը սիրահարուի

անոր, Սթալին կը հրամայէ իր աղ–
խզել բոլոր կապերը այդ երիտասա–
հետ: Աղջկան կորուսի մերժումին կ–
Սթալին չի վարանիր աքսորել երի–
սարդը:

Գայթակղած ու յուսաբեկ, սարդը
ամբողջ Սվեթլանա կը խզէ իր կ–
հօրը հետ եւ ամէն անգամ ալ կը ա–
հանդիպում ունենալ անոր հետ:

Բռնապետին մահէն քիչ ժամանակ
ռաջ հայր ու աղջիկ կը հաշտուին:

Եւ երբ կարմիր ցարը իր հոգին
պահերը կ'ապրի, առաջին անգամ
վեթլանան կը կանչեն իր անկողին կ–

Մահամերձ հայրը տեսնելով Սվե–
նա ահաւոր ցնցում մը կ'ունենայ:

Իր առջեւ ներկայացող տեսարանը
բեւակայութեան մէջ ծնունդ կուտ–
րիչ պատկերի մը ...

Փոքրիկ աղջնակ մըն էր Սվեթլա–
երբ առաւօտ մը, սենեակի մը մէկ ծ–
իր մօրկանը՝ Նատիայի անունը
մինը:

Այդ տեսիլքը երբեք ալ չէր լքե–
յիշողութենէն ...

Հիմա, իր հայրն էր որ պահան–
իր դիմաց, ճիշդ այն դրութեան մէ–
որ առենօք մայրն էր ...

Եւ նոյն ահաւոր առեղծուածն էր
ընթացած էր երկուքին ալ
վերջաւորութիւնը ...:

(6 եւ վերջ)

ՌԻՍԱՏԻՊ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ

Ձիշդ հարս դար առաջ, 1564 Մարտ 11–ին, Իվան Ֆէոդորովի տպարանէն (Մոսկուա) լոյս տեսաւ «Առաքելոց» կամ, ամբողջական անունով՝ «Գործք Առաքելոց» դիրքը, որմէ քանի մը օրինակներ միայն մնացած են: Այս դիրքը Ռուսիոյ մէջ տպուած առաջին թուակիր տպարակութիւնն է, ռուսական տպարակութեան հիմնադրութեան խորհրդանիշը:

Վերոյիշեալ դիրքին տպագրութիւնը այնքան յաջող է, որ երկար ժամանակ մասնագէտները չկրցան բացատրել, թէ ինչո՞ւ Ռուսիոյ մէջ այդքան բարձր եղած է մէկ անդամէն այդքան բարձրակարգ հրատարակութիւն մը լոյս ընծայել: Կարգ մը գիտնականներու կարծիքով, Եւրոպայէն մասնագէտ տպագրիչներ եկած են Ռուսիա եւ Մոսկուայի մէջ տպարան մը հիմնելով տպագրական արուեստը սորվեցուցած են երկու Ռուս–ներու՝ Ֆէոդորովի եւ Մոսիսլաւեցիի:

Վերջերս, սակայն, ռուս մասնագէտները եւ յատկապէս ակադեմիկոսներ Ա. Սիդորով եւ Մ. Տիխոմիրով բազմաթիւ փաստերով հերքեցին այդ տեսակէտը: Նախ դիրքին տպագրութիւնը ինքնատիպ է եւ չատ մը կողմերով նման չէ եւրոպականին: Միեւնոյն ատեն գտնուեցան դիրքեր, որոնք լոյս տեսած են «Առաքելոց»էն առաջ, Մոսկուայի մէջ, թէեւ չատ անարուեստ բովանդակութեամբ:

Այնուամենայնիւ կը մնայ մեծ հարցականը: Տպագրութիւնը, այսինքն՝ չարժական տառերով դիրք տպելու արուեստը ի՞նչպէս թափանցած է Ռուսիա: Համաձայն մասնագէտ գիտնականներու, ԺԶ. դարու առաջին կիսուն Եւրոպայէն Ռուսաստան բերուած են կարգ մը տպագիր դիրքեր: Անոնց մէջ կային սլաւոներէն, հայերէն, յունարէն, լատինատառ տպագրութիւններ, մեծ մասամբ լոյս տեսած Վենետիկի մէջ: Ահա այս տպագիր դիրքերուն նմոյշները եղած են ռուս վարպետներուն առաջին ուսուցիչները:

Հետաքրքրական է հայերէն դիրքերուն պարագան: Ուսումնասիրութիւնները ցոյց կուտան, որ ԺԶ. դարու սկիզբները Յակոբ Մեղապարտի վենետիկեան տպարանէն լոյս տեսած դիրքերը իրենց տպագրական արուեստով բաւական կը տար–բերին այն օրերու վենետիկեան սովորական տպագրութենէն: Միւս կողմէ, տպագրական ընդհանրութիւններ կը նը–կատուին Յակոբ Մեղապարտի տպագրած եւ ռուսական առաջին տպագիր դիրքերուն մէջեւ: «Հայաստան,— կը գրէ Ա. Կաղեմական Ա. Սիդորով,— մեզմէ առաջ սկսած է դիրքեր տպել (թէեւ օտարութեան մէջ) եւ հայկական տպագրագործը վենետիկէն հասած է Մոսկուա՝ Իվան Ֆէոդորովի ձեռքը»: Խօսքը Յ. Մեղապարտի տպագրած օրացոյցերը, աստղագոյցերը, բժշկարանները, դուշակութեան դիրքերը («Ուրբաթագիրք», «Ագիտարք», «Պարզատումար»), ինչպէս նաեւ սաղմոսներու, երգերու եւ հանելուկներու հաւաքածոները («Սաղմոսարան», «Տաղարան») փնտռուած դիրքեր եղած են հայ վաճառականին համար, մանաւանդ, եթէ նկատի ունենանք այդ դիրքերուն պարզ, աշխարհիկ լեզուն եւ փոքր ծաւալը (կարելի է գրպանի մէջ գետեղել): Հայ վաճառականները, որոնք առեւտրականն գործերով Մոսկուա կը ճամբորդէին, կրնային չատ դիւրութեամբ այդ դիրքերը իրենց հետ առնել կարդալու, ծախելու կամ ալ նուիրելու համար:

Ցամենայն դէպս, ապագայ ուսումնասիրութիւնները կրնան նոր լոյս սփռել այս հարցին շուրջ:

Ռ. ԻՇԽԱՆԵԱՆ

ՍՓԱՆՏԱՈՒԻ ԲԱՆՏԻՆ

ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

(ՖՈՆ ՀԷՍ, ՖՈՆ ՇԻՐԱԽ ԵՒ ՇՓԼԷՐ)

Արեւմտեան Պերլինի արուարձաններէն Սփանտաուի մէջ, կը գտնուի հիթլերական ղեկավարներու բանտը: Զորպ պա–րիսպներով հսկայ չէնք մըն է, ուրկէ ոչ ոք յաջողած է փախչիլ: Աշխարհի ամէ–նէն տարօրինակ բանտն է: Հոն բանտարկուած էին հիթլերական պատերազմի ոճ–րագործները, որ 1946ին Նիւրեմպէրկի դատարանէն կողմէ բազմամեայ բան–տարկութեան դատապարտուեցան:

Հիմա միայն երեք հոգի կան հոն հիթ–լերականութեան ծանօթ դէմքերէն: Առա–ջինը՝ Հիթլէրի երբեմնի յաջորդը, 67 տարու Ռուտոլֆ Հոն Հէս, որ ցկեանս բանտարկութեան դատապարտուած է: Երկրորդը՝ հիթլերական երիտասարդու–թեան երբեմնի պետը՝ 55 տարու Պալ–տուր Հոն Շիրախ, իսկ երրորդը՝ ռազ–մապարէններու նախարար 57 տարու Ալ–պէրթ Շփէէր:

Նախապէս Սփանտաուի բանտին մէջ, հիթլերական եօթը նախկին ղեկավարներ կը գտնուէին: Անոնցմէ մէկը, սուզանա–ւերու հրամանատար Ծովակալ Տէօ–նիցն էր, որ ուղի տարի բանտը մնալէ ետք, ազատ արձակուեցաւ վեց տարի ա–ռաջ: Հոն կը գտնուէին նաեւ արտաքին նախկին նախարար Պ. Հոն Նոյրաթ, Գերմանիոյ տնտեսական դիկտատորը՝ Վալթէր Հունք եւ ծովակալ Էրիխ Ռէ–տէր:

Անոնք բոլորն ալ ազատ արձակուեցան, որովհետեւ, անոնց առողջական վիճակը վատթարացած էր եւ գանոնք բանտին մէջ պահելը՝ մեղցնել պիտի ըլլար:

Սփանտաուի բանտը չինուած էր 16րդ դարուն, տեւտոն իշխաններու կողմէ: Երբ հիթլերականները իշխանութեան գը–լուխ եկան եւ հալածանքներու սկսան, հոն բանտարկեցին եւ չարչարեցին Հրեա–ները, ինչպէս նաեւ իրենց քաղաքական հակառակորդները: Բանտերը լեցուեցան եւ ըսուեցաւ նոյնիսկ թէ՝ Գերմանացիք մէկ խցիկի մէջ հազար հոգի լեցուցած էին:

Ներկայիս, բանտը դրեթէ պարապ է: Հոն կը գտնուին միայն երեք հիթլերա–կան նախկին ղեկավարները, որոնց վրայ կը հսկեն ամերիկացի, անգլիացի, ռուս եւ Ֆրանսացի զինուորներ: Պահակները կը փոխուին ամիսը անգամ մը: Բան–տարկեալները իրարու հետ ոչ մէկ կապ ունին: Անոնց վրայ թիւեր դրուած են: Ֆոն Շիրախ թիւ մէկ բանտարկեալն է, Շփէէրը՝ թիւ երեքը եւ Ֆոն Հէսը՝ թիւ 7ը: Օրուան ընթացքին, քանի մը ժամ անոնց կ'արտօնուի պարտիզամշակու–թեամբ զբաղիլ: Այդ պահերուն է որ, ա–նոնք իրարու հետ քանի մը խօսք կը փո–խանակեն: Այլապէս, անոնց արգիլուած է իրարու հետ խօսակցիլ:

Բանտարկեալները իրաւունք չունին թերթ կամ պարբերական կարդալու կամ ձայնասփիւռ մտիկ ընելու եւ ամիսը մէկ նամակէն աւելի ստանալու: Միայն իրենց ընտանիքի անդամները կրնան ընդունիլ եւ անոնց հետ միայն ընտանեկան հար–ցերու շուրջ կրնան խօսիլ:

Բանտարկեալներէն ամէնէն դժգոհը Ֆոն Հէսն է, որ միշտ կը բողոքէ, ըսե–լով թէ հոգեբոյժները կանոնաւոր կեր–պով չեն քններ զինք եւ դեղ չեն տար ի–րեն: Ցաճախ, դիչերները կը պոռտայ եւ կը բողոքէ: Պահակներէն մէկը այն կարծիքէն է թէ՝ այս բոլորը դերասանու–թիւն է եւ Ֆոն Հէս դերասան է:

Ամէնէն բախտաւորը Ֆոն Շիրախն է: Ամերիկայի մէջ իր կարգ մը ազգական–ները մեռան եւ իրեն մեծ ժառանգու–թիւն մը ձգեցին: Երբ ազատ արձակուի, պիտի երթայ ժառանգութեան հարցը կարգադրելու: Ֆոն Շիրախ եւ Շփէէր ա–զատ պիտի արձակուին 1966ին:

Ատեն մը ըսուեցաւ թէ ներկայիս Սպա–նիոյ մայրաքաղաքը՝ Մատրիտ դանուող ԷՍ–ԷՍի տիրահռչակ սպաներէն Օթթօ Սքորցենի, որ Մուսոլինին ազատած էր, ծրագրած է Սփանտաուի բանտարկեալ–ները փախցնել: Դաշնակից զօրձակալ–ներ ծրագրին տեղեկացան եւ անմիջա–պէս միջոցներ ձեռք առին:

Քաղեց՝ Վ.ԼԻՆ

ՁԱՅՆԵՐ ԳԱԻԱՌԷՆ

ԿՈՉ ՄԱՐՍԷՅԼԻ ՀԱՑՈՒԹԵԱՆ

Ապրիլեան սերունդի մնացորդներս (ՁՈՄ) կուգանք տեղեկացնել Մարսիլիոյ հայ հասարակութեան որ մեր ահաւոր եղեռնի համազգային սգաժողը տեղի կ'ունենայ Ապրիլ 25, ժամը ճիշդ 21ին, Մաղընոյի սրահին մէջ:

ՁՈՄի նախաձեռնութեան, մտահոգու–թեան առանցքն է համերաշխ ու համազ–գային կեցուածքով ոգեկոչել նուիրական այս ուխտի օրը, որուն կը մասնակցին կաթողիկէ ու Աւետարանական համայնք–ները հովանաւորութեամբ Ազգ. Կեդր. վարչութեան ու նախագահութեամբ Թե–միս նոր առաջնորդ՝ Արտաւազդ Եպիս–կոպոս Թրթռեանի:

Ներկայ կոչով, ջերմօրէն կը խնդրենք Մարսէյլի հայ հասարակութենէն, բոլոր կազմակերպութիւններէն, որ դան մէկ սիրտ, մէկ հոգի՝ յարգանքի ուխտերնին կատարելու խուռներամ երկիւղածու–թեամբ: Ամէն տարի, տարին դէթ մէկ օր վերակոչենք, հաւաքով ներչնչունք, հոգւով հաղորդութիւնք, վերանորոգուած սրտով թեթեւնանք, յարատեւութեան յոյսով զօտեպնդուինք որպէսզի անթաղ ու անչիրմ նահատակներու մնացորդնե–րուս ազգային ուխտը կատարումին հաս–նի:

ԱՊՐԻԼԵԱՆ ՍԵՐՈՒՆԴԻ (ՁՈՄ)
ՄԱՐՍԷՅԼԻ ՄԱՄՆԱՁԻՒՂԻ
ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

թերթ կամ պարբերական կարդալու կամ ձայնասփիւռ մտիկ ընելու եւ ամիսը մէկ նամակէն աւելի ստանալու: Միայն իրենց ընտանիքի անդամները կրնան ընդունիլ եւ անոնց հետ միայն ընտանեկան հար–ցերու շուրջ կրնան խօսիլ:

Բանտարկեալներէն ամէնէն դժգոհը Ֆոն Հէսն է, որ միշտ կը բողոքէ, ըսե–լով թէ հոգեբոյժները կանոնաւոր կեր–պով չեն քններ զինք եւ դեղ չեն տար ի–րեն: Ցաճախ, դիչերները կը պոռտայ եւ կը բողոքէ: Պահակներէն մէկը այն կարծիքէն է թէ՝ այս բոլորը դերասանու–թիւն է եւ Ֆոն Հէս դերասան է:

Ամէնէն բախտաւորը Ֆոն Շիրախն է: Ամերիկայի մէջ իր կարգ մը ազգական–ները մեռան եւ իրեն մեծ ժառանգու–թիւն մը ձգեցին: Երբ ազատ արձակուի, պիտի երթայ ժառանգութեան հարցը կարգադրելու: Ֆոն Շիրախ եւ Շփէէր ա–զատ պիտի արձակուին 1966ին:

Ատեն մը ըսուեցաւ թէ ներկայիս Սպա–նիոյ մայրաքաղաքը՝ Մատրիտ դտնուող ԷՍ–ԷՍի տիրահռչակ սպաներէն Օթթօ Սքորցենի, որ Մուսոլինին ազատած էր, ծրագրած է Սփանտաուի բանտարկեալ–ները փախցնել: Դաշնակից զօրձակալ–ներ ծրագրին տեղեկացան եւ անմիջա–պէս միջոցներ ձեռք առին:

Քաղեց՝ Վ.ԼԻՆ

լութիւնը մանաւանդ, որոնք մեծապէս գնահատուեցան հայերէնի արուեստասէր չրջանակներուն կողմէ, Թէլ փէռ, թէլ փիյ պիտի ըսէին ֆրանսացիները: Իր գործերէն գունաւոր նմոյշներ հրատա–րակուեցան «Սով. Արուեստ» թերթին մէջ:

Տամատեան ուսած է Հռոմի Գեղար–ուեստից Ակադեմիային մէջ, արժանա–ցած է բազմաթիւ չքանչաններու, ինչպէս նաեւ երկու անգամ՝ ռումանական Պե–տական Մրցանակին:

Իր կարողութեան չափ՝ մեծ է նաեւ իր համեստութիւնը, որ լաւագոյն չափանի–շը կը կազմէ իսկական արուեստագէտին եւ ընդհանրապէս մտաւորականին:

(3 Շար.) ԱԼ. ՍԱՐՈՒԽԱՆ

«ՑԱՌԱՋ»Ի ԹԵՐԹՕՆԸ (67)

ԽՈՂԵԴԱՆ

Աբինոքում Ասատուրի դրանը իր երեք ազգակ չարիներով չրջապատուած կանգ–նած էր փեսան: Նրա ճակատին փայլէ խաչաձեւ պատկ կար՝ վառ կարմիր եւ կանաչ փեսուրներով զարդարուած, որի կոթը խռուած էր դդակի չուլը որոյած քաչվենակի մէջ: Միակ զարդը՝ որ փայլ էր տալիս նորափեսի լեռնական հագուս–տին, այդ աչ ուսի երկու կողմից իջնող եւ ձախ թեւի տակ հանդուցուող խաս–փուչին էր:

Ոսկեհատը կարգի էր բերել տունը, պատրաստել էր հարսանիքի հացը, եփել էր ճաշը եւ անհամբեր սպասում էր աղ–ուխի երեւալուն:

Հարսանիքի աղուխը ...

Քաւորից յետոյ այդ ուրախ անձը ա–մենավճռական դերն էր խաղում դիւղա–կան հարսանիքներում: Աղուխի երեւալը նչան էր, որ հարսին բերում են: Նրա ուշացումը ամենամռայլ մտքերն էր յա–րուցում եւ ստեղծում էր անթիւ կաս–կածներ: Զղջացի՞ն արդեօք հարսի ծը–նողքները եւ իրենց աղջկան ճանապար–հից ետ դարձրին: Մտափոխ չեղա՞ւ արդեօք աղջկայ վարպետուհին: Մի ա–նախորժ բան չպատահե՞ց տանը կամ ճա–նապարհին: Երբ հեռուից երեւում էր աղ–ուխի երիվարի բաչը, այդ բոլոր կաս–կածները փարատւում էին եւ ուրախու–թիւն էր փայլատակում փեսայի եւ նրա ազգականների դէմքերին:

Անտառի մէջ աղուխի վրայ մի քանի անյայտ մարդիկ յարձակուեցին, կամե–նալով նրան փախցնել: Ներանցից մէկը եռեւից մօտենալով, փորձեց խանձել նրա վիզը, բայց Ստեփանը հասկացաւ որ այդ բոլորը հարսի բարեկամների կող–մից էր սարքուած: Նա ժպտաց եւ դնդա–կի արագութեամբ սլացաւ դէպի տուն:

Ոսկեհատը, ձեռքում մի կարմիր փու–չի պահած, կանգնած էր փեսայի կող–քին: Երկուսն էլ չուարած հայեացքներ էին փոխանակում, անհանդստանալով աղուխի ուշացման համար: Նորափեսին հսկող երեք ազգակ չարե – մանկտիքը մի բարձր ժայռի թառած անկնդէտ նայում էին դէպի Օնէի տանձի ծառերը, որտե–ղից պէտք է երեւար աւետաբեր ձիու բա–ջը:

— Աղուէսը գալիս է,— ուրախացած դոչեցին նրանք՝ քարաժայռից ներքեւ թռչելով:

— Հարսին բերում են,— արձագան–գեցին Օնէի տանիքին կանգնած մանուկ–ները:

Ախեղդանի բակը աչխուժացաւ: Դաչ–տադէմից եւ հարեւան գիւղերից դէպի Արինոք հարսանիքի չտապող փորմչակնե–րըն ու հօտաղները, այդ լուրն առնելուն պէս, աւելի արագացրին իրենց քայլերը:

Շատ չանցած յայտնուեց աղուէսը:

— Պատրաստուեցէք հարսին դիմաւո–րելու,— գոչեց Ստեփանը դդակը օդի մէջ խաղացնելով: Նրա ձին խրխնջաց Օ–նէի դրան առաջ եւ, ձորն իջնելով, բար–ձրացաւ դէպի Ասատուրի խրճիթը: Այդ լուրի համար Ոսկեհատը մօտեցաւ եւ ձեռքի կարմիր փուչին օդակաձեւ հագ–հրեց երիվարի պարանոցը: Աղուէսի ձին մի կատաղի պտոյտ գործեց խրճիթի ա–ռաջ եւ հողմի պէս սլացաւ դէպի հար–սանքաւորները, որոնց չարանը Օնէի տանձի ծառի տակով իջնում էր դէպի ձորը:

Հարսը իջեւանեց Ոսկեհատի տանը: Կարճատեւ հանդստից յետոյ թափօրը ու–ղեւորուեց դէպի Ս. Աղբերիկ:

Տարբեր ճանապարհով այնտեղ ներկա–յացաւ նաեւ Խողեդանը՝ իր ազգակ չարի–մանկտիքով:

Նորապսակ զոյգերն առաջին անգամ այդ վանքումն էին հանդիպում իրար: Այդ վայրում առաջին անգամ իրար հան–դիպեցին նաեւ Ասատուրը եւ Բայազը:

Թաղուհին վայր եկաւ ձիուց, կռացաւ, խմեց վանքի աղբիւրի ջրից եւ թաղաւո–րի եռեւից ընթացաւ ներս:

Լուսարար կաթմռոը վառել էր տաճարի լոյսերը եւ չեմքին կանգնած սպասում էր նորապսակ զոյգին: Խողեդանը եւ Բայազը մտան պսակատուն, որ գտնը–ւում էր մայր տաճարի մէջ, եւ կանգնե–ցին խորանի առաջ՝ գլուխ գլխի տը–ւած:

— Խաչեղբայրը թող առաջ գայ,— կարգադրեց Կլկլլ Օհանը: Քաւոր Տօնէն մօտեցաւ եւ խաչը բռնեց նորապսակների գլխին:

— Այսուհետեւ կաղ էղնի՝ կոյր էղնի, տէ՞ր ես,— հարցրեց քահանան, խօսքը փեսային ուղղելով:

— Տէր եմ, պատասխանեց Ասատուրը: Նոյն հարցը քահանան առաջարկեց հար–սին: Բայազը գլխի չարժումով համա–ձայնութեան նչան տուեց:

— Մի բարձի ծերանաք,— գոյգին օրհ–նելով ասաց Կլկլլ Օհանը եւ մի գաւաթ գինի առնելով, մատուցեց նրանց: Նախ խմեց Խողեդանը, ապա Բայազը:

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ՀԱՅՑ ԿԱԹՈՂԻԿԷ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ
10 bis, Rue Thouin, PARIS

Այս կիրակի Քահանայական Կոչումներու օր : Ժամը 10·30ին Հանդստեան պատարագ :

Հ· ՆԵՐՍԷՍ Վ· ԱԿԻՆԵԱՆԻ
եւ Հ· ԵՂԻԱ Վ· ՓԷՋԻԿԵԱՆԻ

հոգիներուն համար : Պիտի պատարագէ եւ քարոզէ ԿԱՐԱՊԵՏ ԵՊՍ· ԱՄԱՏՈՒՆԻ :

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Գրիգորեան եղբայրները եւ ընտանիքը կը ծանուցանեն թէ հոգեհանդստեան պաշտօն պիտի կատարուի այս կիրակի, Մարսէյլի Քրատոյի Ս· Սահակ Մեսրոպ մայր եկեղեցւոյ մէջ, իրենց մօր, մեծ մօր ԱՑՐԻ ՏԻԿԻՆ ՎԱՐԴԱՆՈՒՇ ԳՐԻ – ԳՈՐԵԱՆի մահուան քառասունքի առ – թիւ : Կը հրաւիրուին հանդուցեալին յի – շատակը յարգողները :

×

Քարթամեան, Կէօնճեան, Պապիկեան եւ Պզտիկեան ընտանիքները կը ծանուցանեն թէ հոգեհանդստեան պաշտօն պիտի կատարուի ԵՂԻՍԱԲԷԹ ԳՈՆԻԱԼԵԱՆի (ծնեալ Պզտիկեան) մահուան քառասունքի եւ ՎԱՀԷ ՔԱՐԹԱՄԵԱՆի մահուան Գ· տարելիցին առթիւ, այս կիրակի, Մարսէյլ Սէն Լու Ս· Գէորգ եկեղեցիին մէջ : Կը հրաւիրուին ողբացեալներուն յիշատակը յարգողները :

×

Այրէ Տիկին Աննա Բուդաղեան, Տէր եւ Տիկին Արմէն Բուդաղեան եւ զաւակները, կը ծանուցանեն թէ այս կիրակի (Ապրիլ 12), հոգեհանդստեան պաշտօն պիտի կատարուի յետ պատարագի ժամը 11·15ին, իրենց ամուսնոյն, հօր եւ մեծ հօր ՏԻԳՐԱՆ ԲՈՒԴԱՂԵԱՆի մահուան քսանամեակի առթիւ, Փարիզի Ս· Ցովհ· Մկրտիչ եկեղեցին :

Կը հրաւիրուին հանդուցեալին յիշատակը յարգողները :

×

Տէր եւ Տիկին Արմէն Բուդաղեան եւ զաւակները, Բժիշկ եւ Տիկին Ժան Մե – տաքսեան եւ զաւակները, կը ծանուցա – նեն թէ այս կիրակի (Ապրիլ 12) հոգե – հանդստեան պաշտօն պիտի կատարուի յետ պատարագի ժամը 11·15ին, իրենց հօր եւ մեծ հօր ԻՇԽԱՆ ՄԻՒՌԱՑԻԼ ԱՐ – ՂՈՒԹԵԱՆ ԵՐԿԱՑՆԱԲԱԶՈՒԿի մահուան տասնամեակին առթիւ, Փարիզի Ս· Ցովհաննէս Մկրտիչ եկեղեցին :

Կը հրաւիրուին հանդուցեալին յիշատակը յարգողները :

ՓԱՐԻԶԻ
ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ՝
ԺԱՄԸ 10,45ԻՆ

Այս կիրակի կը խօսի՝
ՊԱՏ· Ռ· ԳԱՅԱՑԵԱՆ
8 BIS, RUE DES TERNES
PARIS (17e)
Métros : Porte Maillot ou Champerret

ՏԱՐԵԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ

ՎԵՆԵՏԻԿ, Ս. ՂԱԶԱՐ, ՇՐՋԱԿԱՆԵՐԸ ՄԻԱՆ ԵՒ ԱՅԼ ԳԵՂԵՑԻԿ ՇՐՋԱՆՆԵՐ

▼

Մեկնում Օգոստոս 3ին,
Վերադարձ 31ին

Արձանագրութեան եւ այլ տեղեկութեանց համար դիմել հետեւեալ հասցէներուն :

Մ· ԳՐԻԳՈՐԵԱՆ՝
(ENSEIGNES GRIEG) 1er étage
261, Rue St. Denis, PARIS (2e)
Tél. : GUT. 09-06

Յ· ՊԱՍՄԱՃԵԱՆ՝
128, Rue de Flandre, PARIS (19e)
Métro : Crimée
(*Մուտքին դիմացի դուռը*)

Հ· ԱԹԱՆԱՍ ՎՐԴ· ՔԷՍԷՃԵԱՆ՝
PAROISSE ARMENIENNE CATHOLIQUE
69, Avenue Henri Barbusse
ARNOUVILLE-LES-GONESSE (S. et O.)
Tél. : 15.56 Gonesse

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱԶԴ

ՎԱԼԱՆՍ ·—
ՏԷՐ եւ Տիկին ԱԼԱՇԱՀԵԱՆ
եւ
ՏԷՐ եւ Տիկին ԷՕԹԻՒՃԵԱՆ 1

կը հրաւիրեն իրենց զաւակները՝
ԱԻԵՏԻՍի
ընդ
ՄԱՏԼԻՆի

ամուսնութեան որ տեղի կ'ունենայ, այս կիրակի, Ապրիլ 12, ժամը 12ին, Վալանսի եկեղեցին, կնքահայրութեամբ՝ Տէր եւ Տիկին ԱՐԱՄ ԴԱՄՊԱՐԵԱՆի :

Հ· Յ· Դ·

ՓԱՐԻԶ.— Հ· Յ· Դ· «Քրիստափոր» խումբի ընկերական ժողովը այս երկուշաբթի, ժամը 20ին, Մշակոյթի Տան մէջ : Բոլոր ընկերներու ներկայութիւնը անհրաժեշտ է : Բացականները նկատի պիտի առնուին :

ՄԱՐՍԷՅԼԻ Հ· Յ· Դ· Շրջ· կոմիտէն, ընկերական ընդհ· ժողովի կը հրաւիրէ՝ հետեւեալ խումբերու հին եւ նոր բոլոր ընկերները :

ԱԿՆՈՒՆԻ, Շաբաթ, 11 Ապրիլ, ժամը 21ին, սովորական հաւաքատեղին : Խիստ կարեւոր օրակարգ : Կը խնդրուի հին եւ նոր բոլոր ընկերներէն ներկայ գտնուիլ : Ներկայ պիտի ըլլան Շրջ· կոմիտէի ներկայացուցիչները :

ՆԻԿՈԼ – ԴՈՒՄԱՆ, Կիրակի, 12 Ապրիլ, կէսօրէ ետք ժամը 15ին, սովորական հաւաքատեղին : Խիստ կարեւոր օրակարգ : Կը խնդրուի հին եւ նոր բոլոր ընկերներէն ներկայ գտնուիլ : Ներկայ պիտի ըլլան Շրջ· կոմիտէի ներկայացուցիչները :

ԾԱՂՈՒ ՑԱՐԿԱԲԱԺԻՆ

Ծախու է 9րդ թաղամասի մէջ զբաղուած յարկաբաժին մը, 4րդ յարկ, բակի վրայ, երեք սենեակ, խոհանոց, յարկակից մասերով : Ընդամէնը 35 քառ· մեթր տարածութեամբ : Մատչելի գին : Հեռախօսել՝

DANton 88-65

★ ԼՈՅՍ ՏԵՍԱԻ ★

Les *Vartananc*, les compagnons du Connétable Vartan Mamigonian, sont les héros et les 1036 martyrs qui, en 451, à la bataille d'Avaraïr, se sont sacrifiés à leur patrie. Aux 250.000 hommes du Roi des Rois, aux fameux Immortels, aux éléphants, Vartan ne peut opposer que 15.000 chevaliers et 45.000 manants accourus à son appel. Combat désespéré dont l'Arménie sortira pourtant victorieuse, arrêtant pour plus d'un millénaire l'invasion de l'Occident.

Vartananc est une puissante évocation historique, épique, colorée, animée, grouillant de personnages inoubliables, basée sur une étude et sur une connaissance précise des lieux et des événements. L'on comprend que Louis Aragon ait exprimé le désir de voir traduit le grand livre du dramaturge, poète et historien de l'Arménie Soviétique, T. Démirdjian.

traduit par Dikran Kirazian, présenté et adapté par Victor Gardon. 336 p. 15 F.

Editions STOCK, 6, rue Casimir-Delavigne, Paris 6e

ՈՒՐԲԱԹ
10
ԱՊՐԻԼ
ժամը 20·30

ՄՈՒՐԱՏ – ՌԱՓԱՅԷԼԵԱՆ
ՆԱԽԿԻՆ ԱՇԱԿԵՐՏԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

MUTUALITE
24, Rue St. Victor
Métro :
Maubert-Mutualité

GRAND GALA FOLKLORIQUE ARMENIEN

ՄԵԾ ՀԱՆԴԷՍ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԳ - ՊԱՐի

*

— ԱՐՄԵՆԻԱ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲ —
Ղեկ· **Պ. ՏԷՏԷՃԵԱՆ**
Երգ·— Օր· ՍՈՆԻԱ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ, ՇԱՒՔ ՊԻՆԿԵԱՆ եւ Պ· Մ· ՊՕՂՈՍԵԱՆ

*

— ՍՕՍԻ ՊԱՐԱԽՈՒՄԲ —
Ղեկ· **ՏԻԿԻՆ Յ. ՔԻՒՐՆԷՐԵԱՆ**

*

— ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ — ԵՐԳԱԽՈՒՄԲ
Ղեկ· **Գ. ԵԱՆՊԼԿԵԱՆ**

PALAIS DE LA MUTUALITE

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԼՈՆՏՈՆԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՓԱՐԻԶԻ ՄԷ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸԼԼԱԼՈՎ ՖՐԱՆՍԱՑԻ ՄԷՋ ԿԸ ՆԵՐԿԱՑԱՑՈՒԻ

ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ «ԵՍ»-ԻՆ ՄԱՐԴԸ

ԹԱՏԵՐԳՈՒԹԻԻՆ ՀԻՆԳ ԱՐԱՐ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԻ Կ'ՈՒՆԵՆԱՆ ԿԱՊՈՑՏ ԽԱՉԻ ՄԱՆՆԱՁԻԻՂԵՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ ՀԵՏԵՒԵԱԼ ԲՈՒԱ ԿԱՆՁԵՐու եւ շրջանձերու մէջ՝

ՇԱԲԱԹ, 18 ԱՊՐԻԼ
ALFORTVILLE — SALLE DES FETES DE LA MAIRIE

ԿԻՐԱԿԻ, 19 ԱՊՐԻԼ
ISSY-LES-MOULINEAUX — SALLE DES FETES

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ, 22 ԱՊՐԻԼ
ARNOUVILLE — CINEMA « EDEN », RUE ST-JUST

ՀԻՆԳՇԱԲԹԻ, 23 ԱՊՐԻԼ
PARIS — SALLE FARALICQ, RUE YVES TOUDIC

Ապահովեցէք ձեր տեղերը — Ներկայ ացումները կը սկսին ժամը 20,30-ին

ԸՆԴՀ· ԺՈՂՈՎ

Կրընոպլի Ազգ· Միութեան ընդհ· ժողովը Ապրին 12ին, կիրակի, Քափէ տը լա Փոսթի վերնայարկը : Ներկաներու թիւը մեծամասնութիւն կը կազմէ : Վարչութեան ընտրութիւն :

ՀԱՆԴԷՍ ԵՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ

Առնուվիլի Անարատ Ցղութեան Քոյրերը ի նպաստ իրենց վարժարանին վիճակահանութիւն մը կը կազմակերպեն այս կիրակի ժամը 15ին, Միսթանութեան սրահին մէջ՝ 73 Ավընիւ Անրի Պարպիւս, (Առնուվիլ լէ Կոնէս) :

Գեղարուեստական բաժին, ճոխ պիւֆէ : Մուտքը ազատ է

Շոգեկառք՝ կառ տիւ Նորէն ժամը 14·30ին :

ՇԱԻԻԼԻ ԵԿԵՂԵՑԻ

Այս կիրակի յատուկ պատարագի մասնաւոր հոգեհանգիստ պիտի կատարուի ընդհ· նահատակաց յիշատակին :

Կը հրաւիրուին հաւատացեալ ժողովուրդը :

ՅՈՒՇԱՏԵՏՐ

ԿԱՊ· ԽՄԱՅի Պանեէօ Քաշանի մասնաճիւղին ընդհ· ժողովը այս Շաբաթ, ժամը 3ին, ընկերուհի Ընծայում Նորիկեանի բնակարանը, 6 Րիւ Շան տէ գ'Ուազօ, դեռնայարկ, աջ դուռ, Պանեէօ (Ավընիւ Փասթէօրի չատ մօտիկ, 188 թիւ օթօպուսի Լանկէ կայարանին եռեւ :

IMPRIMERIE SPECIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ԿԸ ՓՆՏՌՈՒԻ

ԵՐԵՒԱՆԷՆ

Աղաւնի Քիւրտանեան կը փնտռէ եղբայրը Պետրոս : Ծնողքին անունը՝ Բապեա եւ Աղաւնի : Կը կարծուի թէ ի չեւ Մայիս 1948 կը գտնուէր Ֆրանսայի Վերքորի շրջանը, Ֆոնթէյն Իզոլէ : Լուր ունեցողներէն կը խնդրուի տեղեկացնել իր քրոջ հասցէին.— Նար – փողոց՝ թիւ 54, Երեւան, Հայաստան

×

Աղաւնի եւ Ալպեռ Զեմպերեան կը փնտրեն իրենց ամուսինն ու հայրը՝ Նուբուշիւն :

Լուր ունեցողներէն կը խնդրուի տեղեկացնել իր կնոջ հասցէին.— Նար – փողոց՝ թիւ 54, Երեւան, Հայաստան

×

Արփիկ Պօճիկեան եւ զաւակները՝ Ճորեն իրենց ամուսինն ու հայրը՝ Ցովհաննէս Պուրուճեան : Ծնողքին անունը՝ Ցովհաննէս եւ Արուսեակ : Արհեստով դերձակ, 1945ին մեկնած է բանակ : 1945ին եռք անցնած է Ֆրանսա, Մարսէյլ :

Լուր ունեցողներէն կը խնդրուի տեղեկացնել իր կնոջ հասցէին.— Նար – փողոց՝ թիւ 59, Երեւան, Հայաստան

Արտասահմանի թերթերէն կը խնդրուի արտատպել :

ՍՊԱՍՈՒՀԻ ԿՈՒԶՈՒԻ

Մոնմորանսիի հանդստեան տան հ'ուզուին սպասուհիներ : Բնակարան անունդ ապահովուած եւ լաւ վճարում : Պայմաններուն տեղեկանալու համար դիմել Աղբատախնամի գրասենեակը, Րիւ տը Թրէվ'զ, Փարիզ (9) :

ՀԱՅՐԱՆԻՔ

ՕՐԱԹԵՐԹ

ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝	Տար. 60 Ֆ.	Վեցամսեայ՝	35 Ֆ.
Արտասահման՝	Տար. 75 Ֆ.	Հատը	0·30 Ֆ.

ՇԱԲԱԹ
11
ԱՊՐԻԼ
SAMEDI
11 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9982

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9982

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ՄԱՕ ՅԷ ԹՈՒՆԿ ԵՒ... ՃԻՆԿԻԶ ԽԱՆ

Վերջերս Չինաստանի մէջ մեծ հան– դիսաւորութեամբ տօնուեցաւ մոնկոլա– կան առաջին կայսրութեան հիմնադիր եւ արիւնարբու աշխարհակալ Ճինկիզ– խանի (1163 – 1227) ծննդեան ութհա– րիւրամեակը :

Այս դէպքը աննկատ անցաւ այն ա– տեն եւ եւրոպական մամուլը չզբաղեցաւ անով :

Այժմ որ չինեւուս բանակռիւը սուր հանդամանք ստացած է, Խրուշչեւի կող– մակիցները մասնաւոր նկատում մը կ'ուզեն տեսնել այս տօնակատարութեան մէջ :

Կը չեշտեն Մաօ Ցէթունկի մեծամոլու– թիւնը : Անոր կը վերագրեն ցեղապաշ– տական մոլեռանդութիւն : Ջայն կ'ամ– բաստանեն ծանր յանցանքով մը : Իբրեւ թէ Չինաստանի մենաշէրը ցեղապաշ– տական քարոզչութիւններ կ'ընէ երկրին մէջ, աւելի դէշ քան Գերմանիա՝ Հիթ– լերի օրով : Կ'ուզէ միացեալ ճակատ կազմել դեղին եւ սեւ ցեղերու հետ՝ զա– նոնք սպիտակ ցեղին դէմ հանելու եւ աշխարհի տիրապետելու համար :

Կան, որ Մաօ Ցէթունկը կը ներկայա– ցնեն իբրեւ ժառանգորդը Ճինկիզ Խանի, որուն հանդէպ մեծ հիացում ունի եւ ո– րուն մասին դովասանական բանաստեղ– ծութիւն մըն ալ գրած է : Ուրիշներ զայն կը նկատեն նոր Սթալին մը : Չի– նաստանի վարիչները անընդհատ դովքը կը հիւսեն Մաոյի, ո՛չ միայն իբրեւ ա– ռաջնակարգ տեսաբան մը մարքս–լենին– եան վարդապետութեան, այլ եւ տաղան– դաւոր բանաստեղծ մը :

Անհատի պաշտամունքը իր գերագոյն աստիճանին հասած է Չինաստանի մէջ, ուր Սթալին ի պատուի է միշտ :

Քաղաքական դեռնի վրայ Մոսկուայի ու Փեքինի մրցակցութիւնը ակներեւ է եւ օրէ օր աստիճան մը աւելի կը չեշ– տուի :

Չինաստան չի բաւականանար միայն իր ազդեցութեան ենթարկելով իր անմիջա– կան հարեւանները Մայրագոյն Արեւելքի մէջ: Առաջնակարգ դեր ստանձնած էր Պանտունկի խորհրդաժողովին մէջ, որ դումարուեցաւ 1955ին, մասնակցու– թեամբ Ասիոյ եւ Ափրիկէի պանդան ազ– գութեանց :

Իր գործակալները տենդոտ աշխա– տանքի լծուած են Ափրիկէի նորազատ երկիրներուն մէջ, ուր յարմար հող կայ համայնավարական քարոզչութեան հա– մար: Մանաւանդ որ տնտեսական եւ ա– ւեւրային չափերն ալ համընթաց կ'ըն– թանան տեսաբանական վարդապետու– թեան հետ :

Չինական համայնավարութիւնը կը դնէ հերձուած առաջ բերել համաշխար– հային համայնավարութեան ընտանիքին մէջ: կը ներկայանայ իբրեւ մարքս – լե– նինեան ուղղափառ վարդապետութեան ժառանգորդ եւ կը մերժէ 1952ին եւ 1960ին Մոսկուայի համագումարներուն մէջ ընդունուած հիմնական տեսակէտ– ները :

Չինացիները չբաւականանալով այս – քանով, դաղափարախօսական անհամա– ձայնութիւնները փոխադրած են քաղա– քական եւ տնտեսական դեռնի վրայ եւ իրենց դէմ կը հանեն ընկերվարական երկիրները :

Սուսլով իր դպրանի տեղեկագրին մէջ դրած է թէ Չինաստան կ'ամբաստանէ Համայնավար կուսակցութիւնը, որ փո– խանակ իր հարուածները ուղղելու աշ– խարհականներու դէմ, կատաղի յարձա– կողականի կ'ենթարկէ մարքս – լենինեան կուսակցութիւնները եւ կ'ուզէ քանդել

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԴԷՊԻ ԽՋՈՒԻՄ

ԽՐՈՒՇՉԵՒԻ ՃԱՌԸ

Փետրուարի իր վերջին ճառին մէջ, Խրուշչեւ տասնըեօթը վայրկեան յատկացուցած է Չինացիներուն : Հաղիւ քանի մը բառ արտասանած է ռուսերէն, ապա ձգած է որ թարգմանը կարդայ ամբողջ ճառին հունդարերէն թարգմանութիւնը : «Հրատարակուած վաւերաթուղթերը ցոյց կուտան չին ղեկավարներուն պա– ռակտումի ճիւղերը եւ կը պատկերացնեն այն վտանգը զոր կը ներկայացնէ այդ աշխատանքը ընկերվարական պլոքին եւ բանուորական միջազգային չարժումին համար: Վերջին տարիներու դէպքերը փաստեցին որ մեր գործը մարդոց հետ է որոնք կը ծածկուին ծայրայեղ – յեղա– փոխական նախադասութեանց ետին, ո– րոնք մարքս – լենինեան գոյն կը թուին ունենալ մինչ իրականին մէջ մխրճուած են թրոցկիականութեան տղմուտին եւ չինական ազգամոլութեան մէջ: Չին ղե– կավարները որոնք սկսած էին վիճաբա– նութիւն մը ներկայ համաշխարհային յե– ղաշրջման կարգ մը կէտերուն վրայ, ար– դէն տարածած են իրենց դաղափարական վիճաբանութիւնները պետութեանց մի– ջեւ յարաբերութեանց վրայ : Ինչ որ աշխարհակալները չյաջողեցան ընել՝ լե– նին – մարքսեան ուսումներու վարկա– բեկումը, ընկերվարական պլոքին քայ– քայումը, չին ղեկավարները, անոնք կը ջանան ընել ներկայիս : Աշխարհակալ– ները իրենց ձեռքերը կը չփեն: Աւելի դղուելի դաւաճանութիւն կո՞յ մեր յե– ղափոխական դատին : Լքելով յեղափո– խական մեծ սկզբունքները, յեռադիմա– կան տեսակէտ մը կ'առաջարկեն որ կը ձդտի ապահովելու բանուորական դա– սուն միասնականութիւնը հիմնուելով մարթին գոյնին, ցեղին եւ աշխարհա– դրական չրջաններուն վրայ : Նման դիր– քաւորումներ յեղափոխական ուժերու պառակտումին կը յանդին, պառակտում որմէ միայն դաղթատէրերն ու աշխար– հակալները պիտի օգտուին :

« Չինացիներու արկածախնդրային քա– ղաքականութիւնը մասնաւորաբար յատ– կանչական է մեր ժամանակի կենսական հարցերուն մէջ : Չին ղեկավարները, ո– րոնք թեթեւօրէն կը խաղան միլիոնաւոր մարդոց ճակատագրին հետ, կը ջանան կասեցնել այն պայքարը զոր ժողովուրդ– ները կը տանին հիւլէական պատերազմի մը վտանգներուն դէմ : Ամփոփուած սա պաճառաբանութիւնը դործածելով թէ՝ հիւլէական ռումբը ինչպէս աշխարհա– կալութիւնը թուղթի կտոր մըն է, չին քարոզիչները վնասակար պատրանքներկը տարածեն : կատաղի կերպով կը պաշ– պանեն երեւոյթներ որոնք այնքան օտար են մարքս – լենինիզմին որքան սթա– լինեան անհատի պաշտամունքը » :

Խրուշչեւ ըսած է նաեւ թէ չին ղեկա– վարներու այս գործելակերպը սքանչելի կերպով կ'արդարացնէ Վլատիմիր Իլիչ Լենինի սա խօսքը՝ «ով որ ձախ կ'երթայ, ալ՝ կը հասնի » :

Չին – խորհրդային այս տարակարծու– թեանց սաստկացման մէջ, Ֆրանսայի համայնավար կուսակցութիւնը իր բա– ցարձակ հաւատարմութիւնը կը յայտնէ Մոսկուայի : Նոյն դիրքը բռնեց ի վեր– ջոյ Վարշաւայի համայնավար կուսակ– ցութիւնը , բայց կը նախընտրէ փո– խադարձ խորհրդակցութիւններ քան կուսակցական վերին հանդիպում մը :

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ՄԱՔ ԱՐԹՐԻՒ յետ մահու յայտնու– թիւնները մեծ ազմուկ ստեղծեցին , բայց Թրումըն եւ Այզընհաուըր կը մերժեն որեւէ մեկնաբանութիւն ընել : Ողբացեալ պինուորականը Թրումընի համար ըսած է՝ «այս պզտիկ ընկերիկին պատճառաւ է որ Քորէայի պատերազմը կորնցուցի » :

ԱՆԳԼԻՈՑ վարչապետը յայտարարեց թէ երեսփոխանական ընտրութիւնները տեղի պիտի ունենան աշնան :

ԷՏԿԱՐ ՖՕՈՒ , որ Կոլի «չրջուն դեսպա– նը» , յայտարարած է Խորհ. Միութենէն մեկնած ատեն «եթէ որ Կոլն ըլլայի , Խորհր. Միութիւն կուգայի » :

ՊԵԼՃԻՈՑ մէջ յոյս կայ որ բժիշկնե– րու հարցը լուծուի, «զրոյցը» վերսկսած ըլլալով բժիշկներուն եւ կառավարու– թեան միջեւ :

ԱՆԳԱՐԱՑԻՆ կը հաղորդեն թէ Ատա– լէք կուսակցութեան՝ երեսփոխան Սի– նասի Օսման վիրաւորուած է երեսփո– խանական ժողովի մէկ նիստին ընթաց– քին երբ Հալէի (Ինէօնիւ) եւ Ատալէքի (մենտերէսեան) երեսփոխանները սկսած են զիրար ծեծել: Միջադէպը ծագած է հարկային բարեփոխման յատկացուած նիստին ատեն երբ Ատալէքի անդամ մը ամբաստանած է Հալէի անդամները իբ– րեւ «խամաճիկներ զորս ծերուկ մը կը դեկավարէ » :

ՀՈԼԱՆԴԱՑԻ Իռէն իշխանուհիին ըրա– նած դիրքը կը չարունակէ մեծ իրարան– ցում ստեղծել Հոլանտայի քաղաքական չրջանակներուն մէջ: Փարիզի մէջ մինչ Իռէն Փիէր Պալմէնի մօտ կ'ընտրէ իր հարսանեկան հագուստը , նչանածը Մատրիտ մեկնած է եւ տեսնուած Ֆը– րանքոյի հետ : Կը թուի թէ չնորհիւ այս նչանառութեան իշխան Հիւկ դուրս կ'ելլէ չուքէն եւ կը սկսի յաւակնութիւններ ու– նենալ Սպանիոյ գահին վրայ իրրեւ Քար– լիսա : Այս անտեսուած ընտանիքը սկսած է իր վրայ խօսեցնել ոչ միայն չնորհիւ Իռէնի ընկերային դիրքին այլեւ անոր անձնական հարստութեան : Արդարեւ ողբացեալ Վիլհելմին թագուհին մէկ մի– լիառ ձգած է իր այս նախասիրած թոռ– նիկին, մտքին չէր անցներ անչուչտ թէ ի՞նչ նպատակներու կրնայ դործածուիլ օր մը, մանաւանդ որ Սպանիոյ եւ Ֆրան– քոյի հանդէպ իր զղացումները ծանօթ են:

ՓՈՄՓԻՏՈՒ փորձած է հանգստացնել ճափոնցիները յայտնելով թէ ոչ կան – խիկ, ոչ ապառիկ, Ֆրանսա հիւլէական ռումբ պիտի չծախէ Չինացիներուն:

ՊՐԱԶԻԼԻ նոր դեկավարները օրինա– դիծ մը կը պատրաստեն համայնավարնե– րը հեռացնելու համար հանրային կեան– քէն :

ԱԼԺԻՒ մէջ, Ապրիլ 16ին կը բացուի Ա.Ֆ.Լ. Ի.Ն.Ի առաջին համագումարը ան– կախութենէն ի վեր: Նիստերը դռնփակ տեղի պիտի ունենան, յարդ ոչ մէկ հրա– ւէր եղած է ոչ անձնաւորութիւններու , ոչ ալ «ժողովրդավար» օտար չարժում – ներու :

ՓԱՐԻԶի կարգ մը չրջանակներու դը– րոյցներուն համաձայն, փինէ հասկցնել տուած է թէ կրնայ թեկնածու ըլլալ Հանրապետութեան նախագահի պաչտօ– նին, մանաւանդ եթէ տը Կոլը չըլլայ այլեւս :

260 ՏԵՍԱԿ ՊԱՆԻՐ ԵՒ ՈՒՐԻՇ ԲԱՆԵՐ

Տեղական թերթ մը Զօր. տը Կոլի կը վերագրէ հետեւեալ յայտարարութիւնը , որ իրրեւ թէ եղած է բարեկամական չրջանակի մը մէջ :

— « Ի՞նչպէս կրնամ միութիւն հաս– տատել Ֆրանսայի պէս երկրի մը մէջ որ 286 տեսակ պանիր ունի» :

Մեղքը պատմողին վիզը :

Ամէն պարագայի մէջ, կը գտմանամ դօրավարին յոռետեսութեան վրայ :

Ո՞վ պիտի կրնար ապացուցանել թէ պանիրի տեսակներուն բազմազանութիւ– նը չարիք է եւ ոչ թէ բարիք :

Թող փորձեն կիրակի օր մը Միւթիւա– լիթէի մեծ սրահին մէջ սարքել հարիւր կամ երկու հարիւր տեսակ պանիրներու ցուցահանդէս մը, ժողովուրդին վերա– պահելով թիկնաթոռները եւ վերնատու– նը :

Եւ թող մուտքը ազատ հռչակեն: Ա– նոնց դաւանանքի, դասակարգի, սեռի եւ տարիքի խտրութեան :

Որքան ալ հակամարտ եւ այլազան տարրերէ բաղկացած ըլլայ հանդիսատես բազմութիւնը, տասը վայրկեանէն պիտի վերածուի միացեալ ճակատի մը :

Պիտի տեսնէք որ երկու – երեք հազար ներկաները անմիջապէս պիտի կազմեն միատարր եւ միաձոյլ դանդուած մը , խելօքիկ եւ մեղրանոյշ նայուածքներ փո– խանակելով :

Բազմազան պանիրներուն միայն հոտը բաւական է այս հրաչքը դործելու :

Ո՛ւր էր որ մենք ալ եթէ ոչ 286, դոնէ 86 տեսակ պանիր ունենայինք:

Այն ատեն ոչ միայն մեքենաբար միու– թիւն կը դոյանար, այլեւ Արարատ բարձրացած կ'ըլլայինք, մեր եռեւէն քա– շելով միջազդային բազմութիւն մը :

Թող անոնք Նոյի Տապանը փնտռէին , մենք ալ «Միացեալ»ի ճամբան հարթած կ'ըլլայինք :

Մինչդեռ այսօր քառասուն ճակատնե– րու բաժնուած ենք, ի սիրուս աշխարհի:

Պարզապէս անոր համար որ, ոչ թէ պանիրի բազմազան տեսակներ ունինք , այլ երեք անդամ 286 տեսակ... «ուսում– նական » :

Եւ ի՛նչ տեսակներ կան որ հասարակ պանիրի մը համն ալ չունին:

ՎԱՀԷ

1952

ԳԱՒԱՌԻ ՄԱՍ ՄԸ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Ֆրանսական Մեսաժըրիի ընկերութիւ– նը թիւրիմացութեամբ, երկուչաբթի օր կարգ մը չրջաններ կրկին ղրկած է Շա– բաթ Ապրիլ 4ի թիւը, փոխանակ՝ երեք– շաբթի Ապրիլ 7ի: Մեր ստացած տեղե– կութեանց համաձայն այս թիւրիմացու– թեան զոհ գացած են Վիչնի, Տէսինի եւ Վիլէօրպանի բաժանորդները, որոնց ան– միջապէս ղրկեցինք Ապրիլ 7ի թիւը: Եթէ ասկէ զատ կան բաժանորդներ որոնք նոյն թիւրիմացութեան զոհ գացած են , կրնան տեղեկացնել խմբագրութեան, որ անմիջապէս կը սրբագրէ , իր կամքէն անկախ այս սխալը :

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿԻՊՐՈՍԻ

—o—

(Ջ եւ վերջին մաս)

Կիպրացիները միշտ պահանջած են կըզ-
պին միացումը Յունաստանի : Արքեպիս-
կոպոս Սոֆրոնիոսի ղեկավարութեամբ
պատուիրակութիւն մը Լոնտոն գնաց
1889ին եւ ֆրանսերէն խմբագրուած յու-
շագիր մը ներկայացուց կառավարու-
թեան. «Մոռնալով իր ծագումն ու աւան-
դութիւնները, Կիպրոսի ժողովուրդը կը
ձգտի միշտ ազգային ապագայի մը» :

Անգլիոյ կառավարութիւնը պատաս-
խանեց , թէ կը յարգէր բնակչութեան
ղգացումները եւ սակայն Անգլիա Կիպրոս
կը դնուի սուլթանին անունով, որով-
հետեւ կը պատկանի օսմանեան կայսրու-
թեան, սուլթանը հրաժարած չէ վեհա-
պետութենէն : Հազարաւոր Կիպրացիներ
1897ին եւ 1912 – 13 *կամաւոր գինուոր*
գացին յոյն–Թուրք պատերազմներու ա-
տեն անգլիական իշխանութեան թոյլ-
տուութեամբ : 1907ին Զըրչիլ *այցելեց*
Կիպրոս, տեղացիները դիմեցին «Կեցցէ
Յունաստանի հետ միացումը » : Զըրչիլ
պատասխանեց. « Այս ղգացումները հայ-
բենասիրական անձնանուիրումի ապա-
ցոյցներ են, որոնք կը յատկանշեն յոյն
ազգը » :

Թուրքեւանգլիական իշխանութեանց
օրով երկու համայնքներու յարաբերու-
թիւնները սիրալիր եղած են, գրեթէ բո-
լոր Թուրքերը յունարէն կը խօսէին :

Պատերազմին սկիզբը Անգլիա ընդեց
սուլթանին վեհապետութիւնը, Թուրքերը
չդողդեցին : 1915 Հոկտեմբերին Անգլիա
Յունաստանի խոստացաւ կղզին՝ եթէ պա-
տերազմի մտնէր : Յունաստան մերժեց
Ռուսիոյ ընդդիմութեան պատճառով :
Սազոնով, ռուս արտաքին նախարարը ,
յայտարարեց թէ ներելի չէր յոյն բանա-
կին ներկայութիւնը Պոլսոյ մէջ :

Լոզանի դաշնագրով Անգլիա իւրացուց
կղզին : Օսմանեան հպատակները կը
դառնային անգլիական հպատակներ :
Թուրք քաղաքացիութիւնը նախընտրող-
ները պարտաւոր էին հեռանալու կղզիէն :
Քանի մը հարիւր Թուրքեր անցան փոքր
Ասիա, Յոյներու լքուած գոյքերուն տի-
րանալու համար, մեծամասնութիւնը մը-
նաց Կիպրոս, անգլիական հպատակ :

1925 *Մարտ 10ին Կիպրոս զպրեա-*
վայր մը եղաւ եւ Բարձր Կոմիսէրը՝
կառավարիչ : 1931 *Հոկտեմբեր 21ին Կիպ-*
բացիներ ցոյցեր կատարեցին Լարնաքա-
յի, Լիմասոլի եւ Նիկոսիոյ մէջ, պահան-
ջելով Յունաստանի միացում : Իշխանու-
թիւնը խիստ միջոցներու դիմեց, եպիս-
կոպոսներ աքսորուեցան, մամուլը դրա-
քննութեան ենթարկուեցաւ : Երկրորդ
պատերազմին երեսուն հազար Յոյներ
կամաւոր արձանագրուեցան եւ բոլոր ճա-
կատներուն վրայ պատերազմեցան « Ա.-
*ռանցքին» դէմ :

Կղզիին բնակչութիւնը հանրաքուէով
պահանջեց միացումը, Աթէնքի կառա-
վարութիւնը դիմեց Մ. Ազգերու կազմա-
կերպութեան եւ սակայն հարցը լուծում
չգտաւ, վերջապէս ըմբոստութիւնը ծայր
տուաւ 1955 Ապրիլ մկիզին եւ վերջ գտաւ
Ցիւրիխի, Լոնտոնի դաշնագրերով եւ
Հանրապետութեան հռչակումով, բայց
սոսկ գոհացում չէին տար բնակչութեան
բաղձանքին՝ միացում Յունաստանի :
Թուրք փոքրամասնութիւնը, կազմած
հանրապետական Թուրքիոյ, ընդդիմա-
ցաւ միութեան, առիթ հակամարտու-
թիւն :

Թուրքերը Կիպրոսը կը գրաւեն 1571-
ին՝ սպանական եւ վենետիկեան նաւա-
տորմը կը յաղթէ Թուրք նաւատորմին
Լեփանթի մէջ, Ս. Բարթողիմէոսի կո-
տորածը տեղի կ'ունենայ 1572 Թուին :
Կրօնական պատերազմ կը մղեն քրիստոն-
եաները եւ չեն կրնար ճակատ կազմել
Թուրք վտանգին դէմ : Լեփանթի պար-
տութիւնը ժամանակաւոր է, որովհետեւ
Թուրք նաւատորմին կը գրաւէ Թունուզը
1574ին, *կը թոյլատրէ Ծովահէններու*
նաւատորմին կազմութիւնը Միջերկրա-
կանը դրաւելու համար : Բողոքականնե-
րու կոտորածը կ'ընդվզեցնէ բողոքական
երկիրները, քաղաքացիական կռիւ տեղի
կ'ունենայ Ֆրանսայի մէջ, խաչակրաց
չարժում մը անկարելի է :

Երեք դար յետոյ Անգլիա կը գրաւէ
Կիպրոսը որպէս հետեւանք Ս. Սթեֆա-
նոյի դաշնագրին 16րդ յօդուածին,
պաշտպանելու համար փոքր Ասիան ռու-
սական յառաջացման դէմ : Կը համաձայ-
նի Ռուսիոյ հետ, կը համաձայնի Թուր-
քիոյ հետ : Հայ պատուիրակութիւն մը
Պերլին կը հասնի յուշագիր մը, քարէա-
մը զրպանը դրած : Պատուիրակութեան
նպատակն է Կովկասի կողքին ինքնավար
Հայաստանի մը ստեղծումը, որուն մաս
պիտի կազմեն Կարս եւ Արտահան, որոնք
ղոյդ համաձայնութիւններով Ռուսիոյ
ձգուած են : Պատուիրակութիւնը կը
փափաքի, որ Հեղեալ Նկատումին համա-
ձայնութիւնները, Ռուսիա եւս կը դարձնէ
դրաւած վայրերը, որովհետեւ ինքնավար
Հայաստանը պիտի մնայ օսմանեան հո-
ղերուն տակ, Անգլիա կը քաշուի Կիպրո-
սէն : Այդ պարագային հայ պատուիրա-
կութիւնը մեծ ծառայութիւն մը մատու-
ցած պիտի ըլլայ օսմանեան կայսրու-
թեան, ապագայ տալով դարաւոր հա-
ւատարմութեան :

Կիպրոսի համաձայնագիրը ուղղուած է
Ռուսիոյ դէմ, կը խլէ Ռուսիայէն արե-
ւելեան նահանգներու բարենորոգումնե-
րուն իրաւունքը : Հռչակաւոր հրապա-
րակագիր Վիլհելմ Սթիա 1895ի հայկա-
կան տագնապին պիտի գրէ .— «Կիպրոսի
համաձայնագիրը կը բացատրէ կոտո-
րածները, ինչպէս նաեւ Ռուսիոյ դիր-
քը »:

Ֆրանսայի արտաքին նախարար Ռա-

ԵՐԳԻԾԱՆԿԱՐՋՈՒԹԻՒՆԸ ՄԵՐ ՄԷՋ

(Դ. եւ վերջին մաս)

ՔԻՐԱԶ

Ո՞ւրն է այսօր Փարիզի ամէնէն «փարի-
զիէն» երգիծանկարիչը : Այն որ դիտէ
այնքան մեծ ճարտարութեամբ տալ փա-
րիզահներու ամբողջ «հոգին »: Անոնց
չնորհալիութիւնը , պճնասիրութիւնը ,
նրբամտութիւնը , ըսենք՝ մերթ էսփիէկ-
լը, երբեմն՝ միամիտ, յաճախ թեթեւա-
միտ, մէկ խօսքով իսկական Փարիզու-
հին : Մեծ ճաշակով եւ մասնաւոր խո-
նամքով յարդարուած չրջանակի մը մէջ,
որ կը ստեղծէ յարմարագոյն մթնոլոր-
տը, անիկա դիտէ զետեղել, խօսեցնել իր
ենթակաները : Այս բոլորը նուրբ եւ քըն-
քուշ դիծերու յօրինուածքով մը եւ մա-
նաւանդ՝ սեղմ խօսքերով ամբողջացած :

Մի զարմանաք եթէ ըսուի թէ Փարի-
զիհներուն մէջ ամէնէն Փարիզիհէնը,
նրբաճաշակ այս արուեստագէտը՝ Գահի-
րէ ծնած հայ երիտասարդ մըն է, Քի-
րազ, Բուն անունով՝ Էմոն Քիրազեան,
մտաւորական ընտանիքի մը չառաւիղը :
Արդարեւ, Քիրազ Թոռն է Գահիրէի Գա-
լուստեան վարժարանի նախկին տնօրէն-

ներէն եւ քնարերգակ բանաստեղծ Ծո-
Սեթեանի եւ զաւակը Լեւոն Քիրազեան-
լինք եւս յարաչխատ պրպտող միջ
Իր եղբայրը՝ Տիգրան Քիրազեան, նո-
պէս Փարիզ հաստատուած՝ կատարո-
ֆրանսերէն Թարգմանութիւնը Դ. Վ
միրճեանի «Վարդանանք»ին, որ մեծ
համբաւ ըրաւէտ Վիքթոր կարտնի վ
բահսկողութեան տակ եւ անոր ջան-
րով հրատարակուեցաւ այս տարի Փ
դի մէջ : Այսքան՝ բացատրելու հա
այն արտակարգ յաջողութիւնը, որ
դաւ Փարիզի մէջ : Բարեբախտա
կարճ ժամանակի մը մէջ, ուսումնա
րեց փարիզեան բարքերը : Իւրացուց Փ
բերը, ինչպէս Փարիզ իւրացուց զինք :

Քիրազ ծնած էր երգիծանկարիչի խ
կան տաղանդով : Աչքն արուեստագ
համար անխուսափելի փնտուտքի ա
բնական չրջանէ մը ետք՝ անիկա հաս
պատօրէն ներկայացնելու համար իր նի
թերը՝ ի վերջոյ գաւաւ, ստեղծեց յար
բագդոյն, ինքնայատուկ, ուրոյն, իր ա
փական ոճը :

Փարիզի մէջ ընդունուած , սիրուած
նուիրականացած «քիրազական ոճը»
ամբողջութեամբ կը զանազանուի դ
թիւն ունեցող միւս բոլորէն : Այդ
բաւական պիտի ըլլար զինք դասելու
մէնէն մեծ երգիծանկարիչներու կարգ

Կատակ չէ վերջապէս , լոյս քա
թեան մէջ : Ա. Միութիւնը կ'ուղ
Անգլիա հեռանայ կղզիէն : Սթալին
նին կարգը յանձնեցին, որպէսզի Անգ
ալ յանձնէ Կիպրոսը : Պրուչէս կը փ
փաքի, որ ամբանայ կղզեցնակ «ընկե
ներուն» դիրքը : Մեծն Բրիտանիա կը
« Դուն եղ, որպէսզի ես նստիմ »: Ծ
րը կ'ուզեն միանալ մայր հայրենիքի
Թուրքերը դէմ են միացման : Անգլա
կրնար ընդունիլ միացումը , որովհե
կղզիներով պաշարուած պիտի ըլլ
Յունաստանէն, որովհետեւ կողքին պ
ստեղծուի համայնավար կղզի մը, որ
մակիր պիտի ըլլայ Ա. Միութեան :
րոս կը մնայ միակ դիմուորական խ
բիսիոր Մեծն Բրիտանիոյ պաշտպա
համար կայսերական ճամբաները, ո
տարելու համար Պաղտատի դաշ
տանձնած պարտաւորութիւնները :

Պահպանողական Սալիզպըրի պ
կղզիին, պահպանողական Պոլսոյ
Քըրզըն քակեցին օսմ. կայսրութի
դէչ կարեցին : Կատարինէ Մեծի
սէր Հէնրիկոս Երրորդի. « Քակէ, ո
կարէ» : Աբդիմիտեանէն մինչեւ պ
կ'աշխատին չրջանակին քան
դնել : Կիպրոսն ալ չրջանակ մը ը
ձած է, որուն քառակուսին դնե
Ջանան դիւանագէտները : Թուրք դ
մին եւ երեք դար յետոյ անգլիական
բաւումին հետեւանքները ծանօթ
պատմութեան անցած են, նոր կոչ
դրութեան հետեւանքները կը մնա
ծանօթ :

ԽՈՐԷՆ ԴԱՒԹԵԱՆ

ՄԱԿԱՐԻ ՏՂԱՆ ՄԱՐԳԱՐԸ

—o—

— *Արթնցիր հէ՛, — կը պոռար կինը՝*
էրկան կողը մխտելով :

— *Հը :*

— *Ի՞նչ է կը պոռայիր քունիդ մէջ :*

— *Ինչ ըսեմ, կնի՛կ, մեր Մարգարը*
տիրացու Գեւոյի հետ չարական կ'երգէր :
Մարգարը էնպէս ժիր ձայնեց, կ'ըսես
ժամուն չըխաղը վար պիտի գար : Կար-
գը տիրացուին որ եկաւ, խը, խը, կ'ըսես
չնկինքը կտրուած հաւ դարձաւ :

— *Քնացիր, արիմարդ, ի՞նչ է պիշե-*
րով ձէնդ ձգեր ես,— խօսեցաւ կինը ու
փորձեց քնանալ :

— *Բա, էնպէ՞ս լաւ կ'երգէր ...*

Մակարը երազի մէջ, տղուն խստակ
ձայնէն խանգաւառ, ինքն ալ ձայն ձգեր՝
կ'երգէր :

Մակար երազներու մէջ էր միշտ, ու
կինն յաճախ կը միտէր կողը : Երազնե-
րուն մէջ կը պոռար, կռիւ կ'ընէր , եր-
բեմն այնքան ժիր կը պոռար, որ ցուիքին
վրայ կեցող կատուն իր ցատքումը կ'ա-
բազացնէր եւ կամ փողոցը պահակող չու-
նը գլուխը վեր կը վերցնէր ու երկինքը
կը հոտուըտար :

Երազին մէջ, Մակար, գիշեր մը թա-
դաւորի մօտ էր դացեր : Թագաւորը ոս-
կիներով չողչողուն մականը ձեռքին՝ թա-
դը գլխին՝ նստած էր ոսկեչող աթոռին
վրայ այնպէս, ինչպէս եկեղեցիի Մաչ-
թոցի կողքին վրայ տեսած էր արծաթա-
կուռ նկարը Գրիգոր Լուսաւորչի :

— *Տէր թագաւոր, խնդիրք մ'ունիմ ,—*
րսած էր Մակար :

— *Խնդիրքդ բարի, ըսէ՛ տեսնեմ :*

— *Ծառադ, փալանճի Մարգար, վար-*
պետ համեստագործ է : Կը չինէ ձիերու
համեռներ՝ Աճեմիստանի կապերտներէն
ձեւուած : Իմ պապերու պապը՝ սուլթա-
նի ձիերուն համեստագործ, Խիւանի աչ-
կերտներէն եղած է : Հրաման ըրէ, տէր
թագաւոր, ձիուդ համեռները կարեմ ...

Ինչ խօսք , որ Մակարը վարպետ հա-
մեստագործ էր, այնքան լաւ համեռներ
կը չինէր, որ երբ էշերուն հագցնէին ,
կարծես հարսնեւորներ կը դառնային :

Ու յաճախ էշեր կուզային իր երազին
մէջ : Տեսնես մէկը համեռն հագեր տա-
նիքին վրայ պար կը դառնայ, ժպտելով :
Ուրիշ մը՝ կամուրջին վրայ կեցած, լու-
սընկային աքացի կուտայ : Գիշեր մըն ալ
Մարսուպին երեք էշերը եկած իրենց դու-
ռը կը կրծէին : Մէկը տանիքէն, միւսը
պատուհանէն, մէկալն ալ դռնէն կ'ուզէին
ներս մտնել :

Մակար պոռաց վախէն ու արթնցաւ ..

Մարսուպի էշերը իրաւունք ունէին :
Ամբողջ տարի մըն էր, որ Մակար երեք
էշերուն համեռներ պիտի կարէր : Այսօր
Ուրբաթ է՝ չըլլիր, վաղն ալ Շաբաթ՝
ուխտի օր է. Կիրակին արդէն մեղք օր է,
ո՞վ կ'աշխատի որ Մակարն ըլ աշխա-
տի. Երկուշաբթին գործ սկսելն է դըժ-
ուար : Ու այսպէս անցաւ տարի մը, ու
Մարսուպի էշերը հին ու մին համեռնե-
րով էին :

Մակար վարպետ համեստագործ է, որ
աշխատի լաւ գործ կ'ընէ ,— կ'ըսէին
դիւղացիք : Համեստագործութիւնը պապին
պապերէն ժառանգած արհեստն էր : Թե-
րեւս այդ էր պատճառը, որ Մակարի
դէմքը երկար ու կախ էր : Անոր հասա-
կը կարճ չէր. ունէր խոշոր ոտքեր , այն-
քան խոշոր, որ հաւ մը կրնար Թուխս
նստիլ անոր կօշիկին մէջ, տասն եւ մէկ
հաւկիթներով : Ուսերը ոսկրուտ էին ,
վիզը քիչ մը կարճ : Գլուխը կարծես էն
վերջը փակցուած ըլար. կը դնէր իւղոտ
գլակ մը :

Աբեւոտ օր մը, Մակարը, իրենց տան
բակին մէջ , կռնակն արեւին տուած ,
պառկած էր ու միտք կ'ընէր : Մտիք կ'ը-
նէր թէ Աննա հօրքուրի էրիկը մեռաւ ,
հիմա խեղճ կնկայ աղօնը ջրաղաց տանող
չկայ : Թէ Մելգոնին կինը նորէն յղի է.
եթէ տղայ դուրս գայ, թագաւորին հար-
կը ինչպէս պիտի վճարէ :

Այդ մտածումներուն մէջ էր, երբ բարի
քունը առաւ ու տարաւ զինքը : Երազին
մէջ նորէն տեսաւ թագաւորը, որ այս
անգամ լուսաչող թագով ու ձիով իր դը-
րան վրայ կ'իջնէր ու ձին երեք
իր ոտքը դետին կը զարնէր, Քըդ-
Քըդ :

— Արիմարդ,— կինն էր որ կը
իր կողը :

— Հը :

— Արիմարդ :

— Զահրուամար, ի՞նչ է կինիկ :

— Մարսուպը եկեր՝ դուռը կը
փալաններդը կ'ուզէ :

— Կնիկ, էդ քու խառնուելիք
չէ. կնկան գլուխը լաչակ են կապ
սուս կենայ, սուս, հասկցա՞ր :

Խեղճ կինը միշտ սուս էր արդէն,
որո՞ւ բանաը իր սիրտը : Իր տղ
պահած էր լուռ, այնպէս, ինչպէս
կը ծածկած էր իր գլուխը : Դրա
երբեմն կը լսէին Մակարի ձայնը. կ
ռար, կը հայհոյէր, նոյնիսկ կը
կինը : Քըդ, Քըդ : Մարսուպն էր,
կը թակէր. եկած էր՝ էշերուն հա
րը կ'ուզէր :

— Որ չպի չինես՝ քաղաք տանի
կար. էս, տարի մի եղաւ՝ փալան
չինես :

— Հա Մարսուպ, էսօր չուանն
չինիմ, կապերտները կը կըլլիմ,
կը պաչայիմ : Էսքան ինչո՞ւ անձի
նես ,— կը խօսէր Մակարը կռնակը
տին քերելով :

(1 Շար.)

հաղարաւոր ծանօթ, իրմէ չատ աւելի հին, տարեց եւ փորձառու արուեստա – դէտներու մէջ զանազանուիլ այսքան աչ – քառու կերպով :

Քիրազ սկիզբները կարեւոր եւ վճռո – րոշ աշխատակիցն էր Փարիզի «Իսկ Փարի» շաբաթաթերթին, ուր ամէն չա – բաթ ունէր իր սեփական սիւնակները, իսկ այսօր դժբաւոր աշխատակիցն է «Փառնալ որ Ֆրանս» մեծադոյն հան – դէսին: Իր առեղծած «Լիւն» միամիտ եւ քնքոյշ աղջիկի շաբաթական արկածնե – րը, երեք նկարներու շարքով որուած, գած են այնպիսի ընդունելութիւն մը, որ Փարիզի հեռատեսիլի տնօրէնութիւնը առաջարկած է այդ տիպարով ստեղծել փիէճներ՝ զանոնք պարբերաբար հեռա – սփռելու համար :

Անցեալ տարի վէնետիկի երդիծանը – կարչական ցուցահանդէսին՝ պարգեւա – րուեցաւ Ա. կարգի չքանչանով մը, բան մը որ պատիւ կը բերէ ոչ միայն ի – րեն, այլ եւ մեզի, բոլորիս : «Քարնէ որ պէյ» խորագրուած հատորի մը մէջ, որ հրատարակուեցաւ երկու տարի առաջ Փարիզի մէջ՝ ամփոփուած են մեծ թիւով նմոյշներ իր լաւագոյն երդիծանկարնե – րէն :

Վերջերս հրատարակուեցաւ իր երդի – ծանկարներուն երկրորդ հատաքածոն՝ Լէ փարիզիէնը տը Քիրազ անունով :

Փարիզի մէջ՝ վարսայարդարները ի – րենց յաճախորդները գրաւելու համար՝ կը գործածեն մազի ֆուաֆիւր ալա Քի – րազ յարդարանքը :

Տակաւին չատ երիտասարդ՝ Քիրազ կը դնուի արուեստագէտի իր ուժերուն ամբողջական լիութեան մէջ, վստահ ենք որ ան դեռ չատ եւ արժէքաւոր գործեր պիտի տայ երդիծանկարչական այնքան նուրբ այս արուեստի բնագաւառին մէջ :

×

Կրկ կը խօսիմ Քիրազի մասին, չեմ կրնար մոքով չվերադառնալ դէպի ետ՝ ժօտ երեսուն տարիներ առաջ, երբ ան դեռ հազիւ պատանի՝ Գահիրէ կ'ապրէր տակաւին: Օր մը, բարեկամս Լեւոն Քի – րազեան, որ իրր քաջ արաբագէտ՝ կը հետեւէր արաբական մամուլի էջերուն մէջ երեւցող իմ գործերուս, բաւ ինծի քէ իր ամէնէն փոքր մանչուկը՝ Խամոն «գծագրութեան խնդիր» էր, ամբողջ պա – րապ ժամանակը կը յատկացնէր գծելու, եւ ցոյց տուաւ ինծի անոր գործերէն մին: Պատերազմի տեսարան մըն էր, ինչ – պէս սովորութիւն է բոլոր իր տարիքի մանչերուն համար: Հակառակ դիծերու խուճապահար չարժումի, յօրինուածքի եւ այլ այնպիսի մանրամասնութիւններ եւ դիւտեր կային հոն՝ որ առաջին ակ – նարկով իսկ անոնց մէջէն կարելի էր տեսնել ապագայ արուեստագէտի մը յա – տուկ բոլոր աւետիսները: Քիչ առեն ետ – ը, հայրը անոր թաթիկնեղէն բռնած, գայն բերաւ ինծի քանի մը գործերով, որոնք ամբողջութեամբ հատատեցին ա – ռաջին տպաւորութիւնս : Զորս հինգ տա – րի ետք, 1939ին Գահիրէի մէջ կը սկսէի հրատարակել Ֆրանսերէն լա Քարաւան անունով թերթը երդիծական նկարներով զարդարուած : Այդ օրերուն ինծի ներկա – յացաւ զարճեալ նոյն մանչուկը : Քաղա – քավար, քիչ մը քաշուող եւ ամչկոտ, սակաւախօս պատանի մը, հազիւ 14 – 15 տարու, որ կը զանազանուէր իր տարիքի տղոցմէ մէկ բանով: Մեծ ակնոցներու տակէն կը փայլատակէր սուր, ուշիմ եւ խորաթափանց նայուածքը մը՝ ընկերա – ցած իր բարակ չրթներուն ծայրէն ան – պակաս ժպիտին : Յատկանիշները՝ դի – տող, տեսնող եւ նրբամիտ երդիծողին : Ցոյց տուաւ մէկ քանի նկարներ, զորս հրատարակեցի թերթին մէջ: Այս նա – խաքայլէն եաքը, այդ տաղանդաւոր պա – տանին այլեւս կարելի չէր որ կանդ առ – նէր: Երբեմն ցոյց կուտար ինծի իր նո – կարները, եւ ես կ'ընէի իրեն հարկ է – ղած թելադրութիւնները առաջնորդելու համար իր նախաքայլերը: Շնորհիւ իր բնատուր ձիրքերուն, չատ աշխատան – քին եւ արուեստի հանդէպ տածած իր պաշտամունքին, անիկա այլեւս կը փըն – տրէր աւելի լայն սահմաններ զարգա – նալու եւ ուռճանալու համար :

Դրամատան գրասենեակը, ուր կ'աշ – խատէր, դադրած էր խօսելէ իր սրտին, կը նախընտրէր թուղթերը փոխանակ թի – ւերու՝ դիծերով լեցնել : Բարեբախտա – բար՝ իրեն, արուեստին եւ մեզի բոլորիս համար: Հետզհետէ դուրս գալով իր շըր – ջապատէն, անիկա մուտք գործեց տեղա – կան մամուլէն ներս: Գահիրէի Իմաճ, Աղեքսանդրիոյ Լա Ռեֆորմ, Արեւ եւ կարգ մը արաբական թերթեր սկը – սան հրատարակել հետզհետէ զարգանալ սկսող իր նկարները, դնահատելով այդ տաղանդաւոր երիտասարդին որքան դի – ծերը՝ նոյնքան և աւելի զարմանալի կան – խահաս իր սրամիտ գաղափարները, ո – րոնք այդ տեւեններէ աւելի քաղաքական էին : Ինչպէս վերը ըսինք՝ սկիզբները անիկա ազդեցութեան տակ էր չատ մը տեղական թէ միջազգային նկարիչնե – րուն, չատ չուտով թօթափեց այդ ազդե – ցութիւնը եւ հետզհետէ սկսաւ գտնել իր խառնուածքին ամէնէն հարազատ դի – ծերը: Միեւնոյն ժամանակ պէտք եւս զո – րացնելու համար դծագրութեան թէքնի – քը՝ անիկա հետեւեցաւ նկարչական դա – սընթացքներուն ծանօթ եւ բարմարդիւն նկարիչ Աչոտ Զօրեանին, որուն դեղար – ուեստական մթնոլորտը ունեցաւ իր բա – րերար ազդեցութիւնը իր դեղարուեստա – կան կազմաւորումին վրայ :

1943ին, հազիւ քսան տարեկան՝ Գահի – րէի Հայ Մշակոյթի Բարեկամներու կազ – մակերպած եղիպտահայ նկարիչներու ա – ռաջին սալոնին իր ցուցադրած մէկ քանի նկարներուն մէջ՝ հասած էր արդէն ոճի մը,— որուն մէջ յստակօրէն նկատելի է – ին իր յետագայ անհատականութեան մէկ քանի յատկանշական գծերը :

Բայց Քիրազի նման անհանդարտ, դաղափարներով եւ քիչ մըն ալ փառասի – րութեամբ լի մէկու մը համար, սկսած էր այլեւս նեղ դալ իր ապրած միջավայ – րը: Անհրաժեշտ էր իրեն համար դաշտ մը, որ կարենար ամենայն ազատու – թեամբ ազատ թափ տալ իր տաղանդին:

Եւ ահա, հազիւ պատերազմը աւար – տած՝ առաջին պատեհ առիթով անիկա ինքզինք նետեց Փարիզ, արուեստագէտ – ներուն երազած այս միջավայրը :

Խարուած չէին, ոչ ինք եւ ոչ ալ բոլոր անոնք՝ որոնք այնքան դեղեցիկ յոյսեր դրած էին իր վրայ :

Եւ այսօր Փարիզի մէջ ունինք հայ մեծ արուեստագէտ մը, երդիծանկարիչ Քի – րազը :

ԳԱՂՈՒԹԷ ԳԱՂՈՒԹ

ՈԳԵԿՈՉՈՒՄ Ռ. ԶԱՐԴԱՐԵԱՆԻ

—o—

Պէյրութի Ս. Նշան միջնակարգ վար – ժարանի ներքին դասախօսութիւններուն հինգերորդը, նուիրուած՝ Ռուբէն Զար – դարեանի յիշատակին, դրագէտին ծնընդ – եան 90ամեակին առիթով, տեղի ունե – ցաւ Ուրբաթ, Մարտ 20ին, կէսօրէ վերջ ժամը 4·30ին՝ վարժարանին մանկապար – տէզի սրահին մէջ:

Օրուան դասախօսն էր միջնակարգի ֆրանսերէն լեզուի դասատու Պ. Վազգէն Այդունի :

Հանդիսին բացումը կատարեց աւար – տական կարգի աշակերտուհի՝ Այտա Օ – հանեան .

« Ներկայ ուսումնական տարեշրջանի մեր հինգերորդ ձեռնարկը նուիրած ենք Ռուբէն Զարդարեանի, իր ծննդեան 90– ամեակի առիթով :

Եւ տալէ եաք գրագէտին կենսագրու – թիւնը՝ եզրակացուց .

« Ուսուցիչ, հրապարակագիր եւ կու – սակցական գործիչ՝ Ռուբէն Զարդարեան եղած է մանաւանդ գրագէտ : Ճշմարիտ է, որ ան փորձած է գրական մէկէ աւելի սեռեր, եւ սակայն՝ յաջողած է առաւե – լարար հէքեաթին մէջ :

Ռուբէն Զարդարեան արեւմտեան գրա – կանութեան լաւագոյն հէքեաթագիրն է :

Անոր լեզուն չունի ժամանակակիցներու գրաբարի աղդեցութիւնը, վճիտ է, պատ – կերաւոր եւ իր ընթացքին մէջ՝ մերօր – եայ »:

Ապա հրաւիրուեցաւ յարգելի դասա – խօսը, որ իր ջերմ եւ սիրոյ խօսքը գրա – դէտի մասին՝ բացաւ Ռուբէն Որբերեանի հետեւեալ տրտում վկայութեամբ .

Ինկաւ, շիրմին վայրը մնաց
աւծանօթ, եւ
Հայրենիքը եղաւ իրեն գերեզման :

Վազգէն Այդունի, չուրջ կէս ժամու իր դասախօսութեամբ, անհրաժեշտ վեր լուծման ենթարկեց անչիրմ գրագէտը որպէս կրթական մշակ, հրապարակագիր եւ մանաւանդ՝ հէքեաթագիրը :

Անոր գուտ գրական վաստակը, որպէս լեզու եւ ոճ՝ գտաւ միայն դեղեցիկ , իսկ բարոյականը գրի կապուած իր սրտին՝ քաջ, մարդկային, աւանդապաշտ, մէկ խօսքով՝ հայավայել :

Անդրադարձաւ իր հէքեաթներու ա – նուշ եւ արու տիպարներուն, — «Գամ – բուռը», «Մարդը Զէր Մեռներ», «Հայրե – նական Սաղը», «Հօրենական Տունս» , տիպարներ՝ մարդ կամ կենդանի, եւ դեռ՝ անշունչ իր, որոնք ամէնքն ալ մեր ժողովուրդն են, մենք ենք :

Եւ վերջապէս ընդդծեց ուժի եւ սրբա – զան վրէժխնդրութեան նկատմամբ իր ու – նեցած պաշտամունքը, — «Ով որ Սուլ – թան Մը Ունի Իր Հոգիին Մէջ », «Բա – դինին Փառափանութիւնը», «Տէ՛ր, լսէ՛ մեզի» եւ՝ եզրակացուց .

— « Անչիրմ դրագէտի հոգին՝ հայ – րենի հոգին հետ ձեր հոգիները ունենայ իրեն մանաւանդ յաւիտենականութեան կայք :

Եւ դուք , հոգիով միշտ ուժով, կա – րենաք օր մը ձեր ձեռքերով հաստատել Ռուբէն Զարդարեանի կիսանդրին՝ քա – ղաքամայր Երեւանի պանթէոնին մէջ » :

Ոգեկոչումի այս հանդիսին գործա – դրուեցաւ նաեւ դեղարուեստական կոկիկ յայտադիր մը :

Հանդիսութիւնը վերջ դասաւ Տնօրէնու – թեան փակման խօսքով .

« Սիրելի՛ տղաք, –

Դուք ճանչցաք մարդը, իր աստուրի կեանքով, թիւ ու թուականի կապուած :

Եւ դեռ՝ յատուկ անուան, կամ՝ ա – նուններու :

Ճանչցաք վարժապետը :

Հանրային գործիչը :

Գրագէտը՝ մանաւանդ :

Եւ գտաք ինք աղուոր, ամբողջական , եւ դեռ՝ սուրբ :

Նահատակ :

Լսեցէ՛ք՝ ուրեմն .

— Ռուբէն Զարդարեան, եւ դեռ՝ սե – րունդը իր նահատակ եղբայրներուն՝ եղան այսպէս, այսպէս ամբողջական , ո – րովհետեւ՝ ունեցան առաքելութիւն :

Եղան՝ առաքեալ :

Անոնք փոուեցան իրենց օրերու Հայ կեանքի մայր էջին վրայ, լեցուցին զայն, եղան այդ էջին՝ խորագիր :

Անոնց կեանքը երբեք եղաւ լուսանցքա – յին :

Հիմա՞ :

Հիմա ժամանակները փոխուած են :

Ես կ'ուզեմ, սակայն, որ դուք մեծ – նաք ժառանգորդ անոնց, եւ ձեր վաղ – ուան կեանքը փոուի վաղուան մեր կեան – քի էջին վրայ, ըլլայ ձեզմէ մէկը դէթ՝ խորագիր վաղուան բաղում այդ էջերէն մէկուն, ըլլայ առաջնորդ, երբեք՝ հե – տեւակ :

Զքնուիք, տղաք, էջէ դուրս, լուսանց – քի վրայ, եւ մինչեւ իսկ՝ լուսանցքէ դուրս :

Եղէք տանուտէր աղգային մեր տան :

Եւ դիտցէք, նաեւ, որ այդ առաջնոր – դութիւնը բաղմապատկուած ծառայու – թիւն է, յաճախ իրեն դին ունեցող՝ ձեր սեփական արիւնը» :

ԽՈԴԵԴԱՆ

—o—

Մնացորդը ըմպեց խաչեղբայր քաւոր Տօնէն, որ իր ներկայութեամբ առյաւէտ վկայ էր գառնում նորապսակներուն ամուս – նական դաշինքին :

Երբ խոստովանութիւնը աւարտուեց, Թափօրը Ս. Աղբերիկից չարժուեց դէպի Աբինոք : Հարսը եւ փեսան նստած էին ձիերի վրայ : Սպիտակ ձիուն նստած էր Բայազը, կարմիր ձիուն՝ Աստուրը : Ճանապարհին նրանց առաջ երեւացին ե – րեխաներ, որոնք, երեսներին ալիւր քը – սած, զանազան խեղկատակութիւններ է – ին անում : Մէկը նրանցից աւանակի վը – րայ Թարս նստած, անհամար ծամածը – ութիւններով զբաղեցնում էր հարսան – քաւորներին :

Մօտիկ դիւղերից ու հանդերից նորա – նոր փորմչակներ ու հօտաղներ, դդալ – ներն առած, չտապում էին հարսանիքի :

— Գդալը վերցրու եւ ակ,– կանչում է – ին իրար եւ վազում դէպի Աբինոք :

— Ո՞ւմ հարսանիքն է :

— Ղողեղանի , — ձայն էին տալիս մէկմէկու եւ փութացնում քայլերը :

Տեղ հասնելուն պէս, երբ Թադուհին վայր իջաւ ձիուց, Ոսկեհատը մօտեցաւ եւ նրա դլխին երկու լոշ դրեց՝ խաչու – փակ : Երկու հաց էլ ձեռքին բռնած՝ ըս – կըսեց պարել: Այդ միջոցին ազապ չա – րիններից երկուսը տանիքից բուռերով չամիչ շաղ տուին նորապսակների դլխին: Երեխաները սկսեցին չամիչ ժողովել : Մէկ ուրիչ ազապ չարի, ձեղքելով հար – սանքաւորների չարքերը, մօտեցաւ Աստ – ուրին : Նա երկու ձեռքով բռնել էր մի աքաղաղ, որը, բոսորագոյն փետուրնե – րը փքած, կարծես պատրաստւում էր դրոհել փեսայի վրայ: Ղողեղանը բռնեց աքաղաղի վզից եւ, բազմութեան ներկա – յութեան, այնպէս ուժդնակի թափահա – րեց, որ նրա մարմինը դլխից պոկուելով բախուեց խրճիթի պատին: Փեսան աչքի տակով յաղթական նայեց Բայազի դո – հունակ դէմքին, Թռչունի կիսաչունչ դլուխը տիրոջը վերադարձնելով :

Լուսինը դուրս էր եկել: Քաւոր Տօնէն այդ տեսարանից ազդուած՝ բարձրաձայն երդեց .—

Զրնգլիկ գացիմ Բռնաշէն ,
Զրնգլիկ հատիկ կը խաշին ,
Զրնգլիկ գիրար կը տաշեն ,
Զրնգլիկ թափանիմ թամաշէն :

Զրնգլիկ ոչխար գել ընկաւ ,
Զրնգլիկ հովիւ չվարաւ ,
Զրնգլիկ բերտր մըլուլաւ ,
Զրնգլիկ կթոց գլորաւ :

Զրնգլիկ ընկայ մի բիչ ձեղ ,
Զրնգլիկ գացի բրդու գեղ ,
Զրնգլիկ բերի ճուկի մեղ ,
Զրնգլիկ եփի ճուածեղ ...

Մուտքի մօտ դաշոյնները կամարաձեւ պահած կանդնած էին երկու երիտա – սարդ: Այդ դէնքերի տակով, որ հայե – րին Թոյլատրուում էր մերկացնել միայն վերոյիշեալ ծիսակատարութիւնների ժա – մանակ, հարսը եւ փեսան մտան ներս՝ նախապէս աջ ոտքը դնելով չեմքի վրայ :

Պառաւ Ոսկեհատը խաչակնքելով եօթ անդամ պտտուեց Թոնրի չուրջը , որին հետեւեցին նորապսակները իրենց չքա – խմբով :

Աստուրի հարսանիքին մեծ բազմու – թիւն էր հաւաքուել: Այնտեղ ներկայ է – ին Արինոք, Դաշտադէմ, Օչուտ, Կը – ծանք եւ Պնախներ դիւղերի չքաւոր ու միջին դասի չինականները: Եկել էին բազմաթիւ հայ եւ քուրդ հովիւներ , նախրապաններ եւ հօտաղներ : Հարսան – քաւորները ծալապատիկ չարուել էին խրճիթի պատերի տակ : Շատերը, տեղ չլինելու պատճառով, նստել էին չեմքի վրայ : Աւելի ուշ եկողները հաւաքուել էին դրանը, կամ կանդնել էին տանիքին: Մի քանի փորմչակներ կոտցած նայում երդիկից՝ դդալները ձեռքերում պահած:

Թոնրի մօտ զարդարուած կոճղին նըս – տել էին հարսը եւ փեսան : Պատուաւոր հիւրերի չարքում բազմել էին Աւետ Հա – յին եւ սրա եղբայր Սալիմը :

Սեղանապետ ընտրուեց քաւոր Տօնէն : Նախ խմեցին Աւետի Հայու եւ Սալիմի կենացը :

Արմատի , այսինքն Բայազի եւ Ղողե – դանի ծնողքների կենացը խմելուց յե – տոյ քաւոր Տօնէն առաջարկեց խմել երի – տասարդ զոյգի՝ Թագուհու եւ Թագուհու կենացը: Սեղանապետը ողեւորուած դո – վեց Բայազի դեղեցկութիւնը, համես – տութիւնը եւ աշխատասիրութիւնը : Նա ոչ մի բան չկնայեց զարդարելու Աստ – տուրին: Քաւոր Տօնէն այդ կենացի վրայ երդեց « Գովասանք փեսային եւ հար – սին » հռչակաւոր երդը՝ մինչեւ սրտի խորքը յուզելով ներկաներին :

ՄԱՋԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ

10 bis, Rue Thouin, PARIS

Այս կիրակի Քահանայական Կոչումնե–րու օր : Ժամը 10·30ին Հանդստեան պա–տարագ :

Հ· ՆԵՐՍԷՍ Վ· ԱԿԻՆԵԱՆԻ
եւ Հ· ԵՂԻԱ Վ· ՓԷՋԻԿԵԱՆԻ

հոգիներուն համար : Պիտի պատարագէ եւ քարոզէ ԿԱՐԱՊԵՏ ԵՊՍ· ԱՄԱՏՈՒՆԻ :

ՖՐ· ԿԱՊՈՅՏ ԽԱՉ

Կայանի արձանագրութիւն

Ֆ· Կ· Խաչէ Օղափ· կայանի արձանա–գրութիւնները կը սկսին Ապրիլ 4ին եւ կ'աւարտին Մայիս 30ին, Ֆրանսայի բո–լոր շրջաններու մէջ :

Փարիզի մէջ արձանագրութիւնները տեղի կ'ունենան ամէն ԵՐԿՈՒՇԱԲԹԻ եւ ՇԱԲԱԹ կէսօրէ ետք՝ ժամը 4էն ժամը 7, Շրջ· վարչութեան դրասենեակը՝ 17 Րիւ Պլէօ , Փարիզ (9), Մշակոյթի Տան Գ· յարկը :

Պէտք է ներկայանալ անձամբ եւ վճա–րել կանխիկ : Անհրաժեշտ են՝ Լիվրէ տը Ֆամիլ եւ Քառնէ տը Սանթէ :

Ընդունելի են·— աղջիկները՝ 6–15 տարեկան : Տղաք՝ 6–14 տարեկան :

ԸՆԴՀ· ԺՈՂՈՎ

Կրընոպլի Ազգ· Միութեան ընդհ· ժողո–վը Ապրին 12ին, կիրակի, Քաֆէ տը լա Փոսթի վերնայարկը : Ներկաներու թիւը մեծամասնութիւն կը կազմէ : Վարչու–թեան ընտրութիւն :

ԾԱՂՈՒ ՅԱՐԿԱԲԱԺԻՆ

Ծախու է 9րդ թաղամասի մէջ գրաւ–ուած յարկաբաժին մը, 4րդ յարկ, բակի վրայ, երեք սենեակ, խոհանոց, յարակից մասերով : Ընդամէնը 35 քառ· մեթր տա–րածութեամբ : Մատչելի գին : Հեռախօ–սել՝

DANton 88-65

ՍՊԱՍՈՒՀԻ Կ'ՈՒԶՈՒԻ

Մոնմորանսիի հանդստեան տան համար կ'ուզուին սպասուհիներ : Բնակարան եւ սնունդ ապահովուած եւ լաւ վճարում : Պայմաններուն տեղեկանալու համար դի–մել Աղքատախնամի գրասենեակը, 32, Րիւ տը Թրէվ՛զ, Փարիզ (9) :

ՆՈՒՐՀԱՆ ՖՐԻՆՔԵԱՆ

Ձեր տրամադրութեան տակ է բոլոր ճամբորդութիւններու համար
ՕԴԱՆԱԻ–ՇՈՓԵՆԱԻ–ԵՐԿԱԹՈՒՂԻ

Դիմել
Agence de Voyage
PARENTY & DESROUSSEAUX
7, Rue de Hanovre — PARIS (2e)
Métro :
4 Septembre ou Opéra
Téléph. : RIC. 79-86
RIC. 79-39
Բաց է ամէն օր,
ժամը 9–12 եւ 14–18
բացի շաբաթ-էն,

IMPRIMERIE SPECIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

Հ. Յ. Դ.

ՓԱՐԻԶ.— Հ· Յ· Դ· «Քրիստափոր» խումբի ընկերական ժողովը այս երկու–շաբթի, ժամը 20ին, Մշակոյթի Տան մէջ : Բոլոր ընկերներու ներկայութիւնը ան–հրաժեշտ է : Բացականները նկատի պիտի առնուին :

ՓԱՐԻԶ.— Հ· Յ· Դ· «Փոթորիկ» խումբին ժողովը այս Զորեքշաբթի (Ապ–րիլ 15) ժամը 21ին, սովորական հաւա–քատեղին : Բոլոր ընկերներու ներկայու–թիւնը անհրաժեշտ է :

ՄԱՐՍԷՅԼԻ Հ· Յ· Դ· Շրջ· կոմիտէն , ընկերական ընդհ· ժողովի կը հրաւիրէ՝ հետեւեալ խումբերու հին եւ նոր բոլոր ընկերները :

ԱԿՆՈՒՆԻ, Շաբաթ, 11 Ապրիլ , ժամը 21ին, սովորական հաւաքատեղին : Խիստ կարեւոր օրակարգ : Կը խնդրուի հին եւ նոր բոլոր ընկերներէն ներկայ գտնուիլ : Ներկայ պիտի ըլլան Շրջ· Կոմիտէի ներ–կայացուցիչները :

ՆԻԿՈԼ – ԴՈՒՄԱՆ, կիրակի, 12 Ապ–րիլ, կէսօրէ ետք ժամը 15ին, սովորա–կան հաւաքատեղին : Խիստ կարեւոր օրա–կարգ : Կը խնդրուի հին եւ նոր բոլոր ըն–կերներէն ներկայ գտնուիլ : Ներկայ պի–տի ըլլան Շրջ· Կոմիտէի ներկայացու–ցիչները :

ՅՈՒՇԱՏԵՏՐ

ԿԱՊ· ԽԱՉԻ Պանեէօ Քաչանի մասնա–ճիւղին ընդհ· ժողովը այս Շաբաթ, ժա–մը 3ին, ընկերուհի Ընծայում Նորիկեանի բնակարանը , 6 Րիւ Շաճ տէ զ'Ուազօ , դեռնայարկ, աջ դուռ, Պանեէօ (Ավընիւ Փասթէօրի չատ մօտիկ ,188 Թիւ օթօպուս–սի Լանկէ կայարանին եռեւ :

ՇԱԽԻԼԻ ԵԿԵՂԵՑԻ

Այս կիրակի յատուկ պատարագի մաս–նաւոր հոգեհանդիստ պիտի կատարուի ընդհ· նահատակաց յիշատակին :

Կը հրաւիրուին հաւատացեալ ժողո–վուրդը :

« Au Pavillon Bleu »
(BORD DE SEINE)
BAS-MEUDON
50, Route de Vaugirard
Téléph : OBS. 14-39
●
Տէր եւ Տնօրէն
ՆԻԿՈՂՈՍ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ
BAR-RESTAURANT
— SPÉCIALITÉS ORIENTALES —
NOCES — BANQUETS
SALLE DE DANSE
ՀԱՐՍԱՆԻՔԻ, ԽՆԶՈՅՔԻ, ՊԱՐԻ
վարձու պահ, ճաշով ու
խմիչքով կամ ոչ :
ՆՊԱՍՏԱՒՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

ԼՈՆՏՈՆԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՓԱՐԻԶԻ ՄԷ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸՆԼԱԼՈՎ ՖՐԱՆՍԱՑԻ ՄԷՋ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒԻ

ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ «ԵՍ»-Ի ՄԱՐԴԸ

ԹԱՏԵՐԳՈՒԹԻԻՆ ՀԻՆԳ ԱՐԱՐ

ներկայացումները տեղի կ'ունենան ԿԱՊՈՅՏ ԽԱՉԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՐՈՒ ԿԱԶՄԱ–ԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ հետեւեալ թուա կանոներու եւ շրջաններու մէջ՝

ՇԱԲԱԹ, 18 ԱՊՐԻԼ
ALFORTVILLE — SALLE DES FETES DE LA MAIRIE
ԿԻՐԱԿԻ, 19 ԱՊՐԻԼ
ISSY - LES-MOULINEAUX — SALLE DES FETES
ԶՈՐԵՔՇԱԲԹԻ, 22 ԱՊՐԻԼ
ARNOUVILLE — CINEMA « EDEN », RUE ST-JUST
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 23 ԱՊՐԻԼ
PARIS — SALLE FARALICQ, RUE YVES TOUDIC
Ապահովեցէք ձեր տեղերը — ներկայացումները կը սկսին ժամը 20,30–ին

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Կազմակերպուած
ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀ· ՄԻՈՒԹԵԱՆ ՓԱՐԻԶԻ ՏԻԿՆԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ
ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ ԿՈՂՄԷ

Ապրիլ 14, երեքշաբթի երեկոյ ժամը ճիշդ 8·45ին
THEATRE DES ARTS
66, Rue Rochechouart, PARIS (9e) Métro : Cadet ou Anvers
Կը ներկայացուի Լ· ՇԱՆԹԻ

— ԿԱՅՍՐԸ —

Հայ Բիւզանդական կեանքէ քաղուած 4 արար եւ 2 պատկեր
(Բեմադրութեան յարմար ցուց Մ· ԱՆՏՈՆԵԱՆ)

ԳԼԽԱՒՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ
ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ ԱՆՏՈՆԵԱՆ, Պ· Պ· ՏՐԴԱՏ ՆՇԱՆԵԱՆ, ՆՈՒՐՀԱՆ ՄԱՐ· ԳԱՐԵԱՆ, ՄԻՀՐԱՆ ԱՆՏՈՆԵԱՆ, ՆԱԶԱՐ ԷՖ ԲԸՇՏԻԿԵԱՆ եւ ՓԻԷՌ ԹԻՐԱԶԵԱՆ :

Կը մասնակցին նաեւ
Օր· Օր· Ռ· ՄԱՌԱՆԿՈԶԵԱՆ, Ա· ԾԱԼԵԱՆ եւ Ա· ԹԱՐՈՆ :
Պ· Պ· Յ· ՍԹԱՄՊՈԼՑԵԱՆ, Կ· ՆԻԿՈՂՈՍԵԱՆ , Է· ԹՕՓՈՒԶԵԱՆ եւայլն :
Բեմադրութիւն՝ ՏՐԴԱՏ ՆՇԱՆԵԱՆ

Տոմսերու համար դիտել հետեւեալ վայրերը ·—

U.G.A.B., 11 Square Alboni, PARIS (16e)
Tél. : TRO. 03-18
Mme BAKERDJIAN
35, Rue de Trévise, PARIS (9e) PRO. 61-10

Mme MARKARIAN
32, Rue de Trévise, PARIS (9e), TAI. 65-
et au THEATRE DES ARTS
66, Rue Rochechouart, PARIS (9e)
Tél. : TRU. 05-12 et TRU. 14-38

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Փարթամեան, Կէօնճեան, Պապիկեան եւ Պզտիկեան ընտանիքները կը ծանու–ցանեն թէ հոգեհանդստեան պաշտօն պի–տի կատարուի ԵՂԻՍԱԲԷԹ ԴՈՆԻԱԼԵԱՆի (Ծննեալ Պզտիկեան) մահուան քառասուն–քի եւ ՎԱՀԷ ՓԱՐԹԱՄԵԱՆի մահուան Գ· տարելիցին առթիւ, այս կիրակի, Մարսէյլ Սէն Լու Ս· Գէորգ եկեղեցիին մէջ : Կը հրաւիրուին ողբացեալներուն յիշատակը յարգողները :

ՀԱՆԴԻՍ ԵՒ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹԻՒՆ

Առնուվիլի Անարատ Ղազարեան Քոյր–րը ի նպաստ իրենց վարժարանին վիճա–կահանութիւն մը կը կազմակերպէ այս կիրակի ժամը 15ին, Մխիթարեան սրահին մէջ՝ 73 Ավընիւ Ռոքի Պարպիս (Առնուվիլ լէ Կոնէս) :

Գեղարուեստական բաժին , ձոխ պա–ֆէ : Մուտքը ազատ է :

Շոգեկառք՝ կառ տիւ Նորէն ժամը 14·30ին :



ՃԱՇԱՐԱՆ
ԵԱՐ

ՀԻՄՆԱԴԻՐ ԳՐԻԳՈՐ ԹԵՒԱՆԵԱՆ

Եւրոպական , հայկական եւ կովկասեան ընտիր ճաշեր :

Առաջնակարգ կովկասեան խորովածներ :

ՀԱՃԵԼԻ ՄԹՆՈԼՈՐՏ

AU CŒUR MÊME DES CHAMPS-ÉLYSÉES
4, RUE ROBERT-ESTIENNE
(coin Rue Marbeuf) PARIS-8e
Téléph. : BAL. 31-21 et 30-84
Métro : F. D. Roosevelt

ՅԱՌԱՋ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝	Տար. 60 Ֆ.	Վեցամսեայ՝	35 Ֆ.
Արտասահման՝	Տար. 75 Ֆ.	Հատը	0·30 Ֆ.

ԿԻՐԱԿԻ
12
ԱՊՐԻԼ
DIMANCHE
12 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9983

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9983

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ԱՆԻՐԱՒ ԱՇԽԱՐՀ

—o—

Ապրիլեան այս օրերուն, երբ ի սիրտս աչխարհի ցրուած Հայութիւնը կ'ոգեկոչէ իւր մէկ միլիոն նահատակները, սրտի ճմլումով է , որ կը տեսնենք թէ ինչ մեծ պատիւներու եւ մեծաքանքներու կ'արժանանայ դահիճը, պատկառ ջարդարարը, ժամանակակից պատմութեան առաջին եւ մեծագոյն ցեղասպանը :

Մեր վիշտն ու սուգը աստիճան մը աւելի խոր ու անմխիթար կը դառնան , երբ կը նկատենք , որ զայն մեծարողներն են նո՛յն այն պետութիւնները, որոնց դէմ զէնք բարձրացուցեր էր անիկա կէս դար առաջ, իբրեւ զինակիցը դաչնակից- ներու ոխերիմ թշնամի Գերմանիոյ , պատճառ դառնալով պատերազմի երկա- րելուն եւ անհամար ռուս, անգլիացի եւ ֆրանսացի զինուորներու կոտորումին :

Զինք կրնար զսպել մեր ցաւերոյթը, երբ կը մտաբերենք այն հանդիսաւոր յայտարարութիւնները, զորս կը չռայլէին մեծ դաչնակիցներու պատասխանատու վարիչները խորհրդարանի բեմերէն՝ այն օրերուն, երբ արիւնը առատօրէն կը հոսէր ռազմադաշտերուն վրայ: Երբ արժատախիլ կ'ըլլար Թրքահայութիւնը եւ կը նահատակուէր աքսորի ճամբաներուն վրայ, Տէր Զօրի եւ Միջագետքի անապատներուն մէջ: Երբ «փոքրիկ դաշնակիցը» կիջնէին հերոս զաւակները, յոյսով ու հաւատքով զօտեպնդուած , հեռաւոր Ամերիկաներէն եւ աշխարհի ամէն կողմերէն կը փութային ճակատ՝ դաշնակիցներու յաղթանակին եւ Հայկական արդար Դատի պաշտպանութեան, անկախ Հայրենիքի ստեղծումին համար :

Յաղթանակէն վերջ դաչնակիցները չատ չուտ մոռցան ու դրժեցին իրենց պաշտօնական ու հանդիսաւոր խոստումները : Ուրացան մեր Դատը եւ փութացին սեղմել դահիճին արիւնոտ ձեռքերը : Իրենց հետ մրցումի ելան՝ դերեզմանի դուռը հնացած դիակը ողջունելու եւ ի վերջոյ յաղթականի աթոռին վրայ բազմեցնելու համար զայն :

Ցեղափոխակա՞ն Ռուսիա կարծեց եր- կինքէն ինկած զինակից մը գտած ըլլալ յանձին Թուրքին՝ պայքարելու համար « աշխարհակալութեան » դէմ : Զէնք , ռազմանիւթ ու դրամ տրամադրեց անոր՝ առաջին հերթին տապալելու համար աշ- խարհի ամէնէն մեծ «աշխարհակալ» եր- կիրը, հուրէ, սուրէ, սովէ ու համաճա- րակէ նոր դուրս ելած մեր մինուճարը :

Ազատական Ֆրանսան անյիշաչարօրէն ժողցաւ թէ ի՛նչպէս 1914ի դարնան հինգ յիլիոն կարմիր ոսկի փոխ առնելէ վերջ, Թուրքիա պատերազմ յայտարարած էր իրեն դէմ: Թէ ի՛նչպէս Մարաչի, Այն- թապի, Ուրֆայի եւ Կիլիկիոյ այլ վայ- րերուն մէջ դաւադրաբար յարձակած էր Ֆրանսական զինուորներուն վրայ : Ու անտեսելով Սեւրի դաշնագիրը, Ֆրանք- ւոն – Գուլեոնի ձեռքով 1921 Հոկտ. 20ին ստորագրեց Անգարայի համաձայնագի- րը եւ պարգեց Կիլիկիան, զոր հայկական ամբողջ մըն էր վերածած :

Նոյնիսկ Անգլիա մէկ կողմէ ցու- նասանը մղեց դրաւելու Իզմիրն ու Ա- նատոլուն, մինչ կողմէ ձեռքի տակէ զէնք ու ռազմանիւթ հայթայթեց Քեմալին , ծով թափել տալու համար Հելլէնները : Այսօր կը կրկնուի երէկի տխուր պատ- մութիւնը :

Անգլիա եւ Ամերիկա բացէ ի բաց եւ անբաւօրէն կը պաշտպանեն Թուրքերը կիպրոսի խնդրին մէջ՝ ընդդէմ Յոյնե- րուն, որոնց դատը արդար է:

Եւրոպա եւ Ամերիկա մրցումի են ե- լած դարձեալ՝ անհաշիւ դրամ տալու համար Թուրքիոյ , որ սննդակութեան դուռն է հասած :

Ամերիկա աւելի քան երեք միլիառ տո- լար նետեց Անգարայի դանդաղ կառոյցին մէջ, տասնեւհինգ տարիներու ըն- թացքին :

Անգլիա, Գերմանիա եւ Ֆրանսա կարե- ւոր դումարներ փոխ տուին Թուրքիոյ վերջին տարիներու ընթացքին :

Դեռ երեք օր առաջ «Եւրոպական Հիմ- նադրամ»ը քսան միլիոն տոլարի կան- խավճառ մը ըրաւ, յառաջիկային աւե- լին տալու խոստումով , իբրեւ օժանդա- կութիւն Անգարայի կառավարութեան « Հնգամեայ ծրագրին » :

Իր կարգին Ամերիկա նոյն օրը եօթա- նասուն միլիոն տոլարի նոր փոխառուու- թիւն մը կատարեց Թուրքիոյ :

Ի՞նչ կը հետեւի այս բոլորէն :

Ա՛յն՝ որ ցեղասպան , ջարդարար , դահիճ, խարդախ ու անանկ պէտք է ըլ- լայ աչխարհի մէջ՝ յարգ ու պատիւ վա- յելելու համար :

Անիրա՛ւ աչխարհ :

ՀՐԱՆՏ–ՍԱՄՈՒԷԼ

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ՊԵՆ ՊԵԼԼԱ կը պատրաստէ Ալժ. Ա- պատ. Ճակատի համագումարը եւ ձեռք կ'առնէ կարգ մը միջոցներ առաջքն առ- նելու համար ընդդիմութեան, որ սկսած է գլուխ բարձրացնել: Քաղիլիոյ չըր- ջանը, սկսած են արդէն դինեալ բախում- ներ եւ Ալթ Ահմետի կողմնակիցները էֆ էլ էնի վեց պարագլուխ սպաննած են : Այս առթիւ, Ալժ. Խորհրդարանը դըր- փակ նիստ մը դումարեց , որու ընթաց- քին, ՊԵՆ ՊԵԼԼԱ խոստացած է երեսփո- խաններուն դտնել Ալթ Ահմէտը «ողջ թէ մեռած»: Ներկայիս Ալժերիոյ մէջ երեք հոսանքներ կան , ընդդիմադիր նկատ- ուած : Նախ ազատականը՝ զոր կը ներ- կայացնէ Ֆերհաթ Ապպաս եւ քաղքենինե- րը, ապա «ուղղափառ » թեւը, գլխաւո- րութեամբ ՊԵՆ ԲԵԼԼԱ եւ վերջապէս ընկերվարական ճակատը՝ Ալթ Ահմէտի գլեկավարութեամբ : Մինչ այս կացու- թեան յստակացումը, ՊԵՆ ՊԵԼԼԱ որոշեց փոխել Ալժերիոյ դրամը եւ Ֆրանքին փոխարէն հաստատեց տինարը: Երեք օր երկրին բոլոր սահմանները պիտի փակ- ուին :

ՊԵԼԺԻՈՑ մէջ հաւանական կը նկատ- ուի, որ բժիչկներու եւ կառավարութեան սկսած զրոյցը Թոյլ տայ վերջ տալ ծա- գած անհամ տադնապին, քանի մը օրէն:

ՓԱՐԻԶԷն եւ Մատրիտէն կը հերքեն որ Հոլանտայի Իռէն իշխանուհին գաղտնա- բար ամուսնացած ըլլայ անցեալ երկու- շաբթի, Հռոմի մէջ :

ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ Խորհուրդի մէջ , Ֆրանսայի Անգլիոյ դէմ քուէ տալը , եմէնի խնդրին մէջ, մեծ ազմուկ հանած է ամէն կողմ: Անգլիացիք չատ դժգոհ են համախոհութեան այս պակասէն :

ԱՆԳԼԻԱՑԻ մեծ վիպագիրը՝ Սոմըրսըթ Մոմ, 90 տարեկան, վէնետիկ գացած է :

ԱՃՈՒՊԼՑ յայտարարած է թէ Խրուշ- չեւի պիտի ընկերանայ երբ ան եգիպտոս երթայ :

ԽՐՈՒՇՉԵՒ Մոսկուա վերադարձաւ, 10 օր պտըտելէ ետք Հունգարիոյ մէջ :

ՃՈՆՍԸՆ եւ Այզընհաուըր ներկայ պի- տի չըլլան Մաք Արթըրի յուղարկաւորու- թեան, որուան ըլլալով Զօրավարին յետ մահու երեւան եկած յայտարարութիւն- ները եւ կարծիքները :

ԼԻԲԱՆԱՆԻ Արտաքին նոր նախարարը ընդունուեցաւ Պօղոս Զ.ի կողմէ : Կար- դինալ Լերքարօն ալ Լիբանան մեկնած է, այցելութեան մէկուչի պատրիարքի հրա- ւէրով :

REQUIEM AETERNAM

ԿՈՄԻՏԱՍԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

ԽՄԲ.– Զարենց կը սիրէր Կոմիտասը պաչտելու աստիճան: Ու Կոմիտասի յի- չատակին նուիրած է այս երկար «Հոգոց երգը» , զոր գրել սկսած է 1936 Մայիս 30ին եւ լրացուցած Նոյեմբեր 30ին, «ուչ դիչերին»,— ընդամէնը 142 տուն, իւրա- քանչիւր տուն՝ ութ տող: Կուտանք հիմ- նական տուները :

Հայրենի երգն ես դու մեր՝
Վերադարձած հայրենիք : —
Դէմիդ տանջանքն է դրել
Անագորոյն մի կնիք :—
Եւ հանճարի հեռակայ
Հուրն է հանգչում ճակատիդ ,
Ինչպէս մարող ճառագայթ
Արարատի գագաթին : —

Դու աշխատանքն ես երգել ,
Եւ բրտինքը մանկալի —
Անջուր հանդեր ու հերկեր ,
Սիրոյ երգեր անմկալի ...
Դու պանդուխտի տարագիր
Սիրտն ես երգել կարօտող՝
Իբրեւ հեռու արագիլ
Կապուած սիրոյ ճարօտով :

Մեղմ՝ կարկաչում էր ֆո ջերմ
Երգը՝ երկրում մեր անշող .—
Տանիքների վրայ մեր
Եւ սրտերի զօղանջող :
Կարկաչում էր նա յուշիկ ,
Մինչեւ խորշակն այն դաժան
Ցուշ դարձրեց ու փոշի
Երկիր ու երգ սրբազան ...

Զար ուրագան մի շաչող ,
Դաժան մրրիկ մի ահեղ,
Քշեց շիւղի նման չոր՝
Հողմի նման խելայեղ , —
Եւ տերեւներ ինչպէս հին՝
Ծառից ընկած ու անկեանիք —
Քշեց երախը մահի
Թէ՛ մայրերին, թէ՛ մանկանց ...

Հո՞ղ ցանեցիր ու մոխիր
Ֆո մագերին զառամեալ ,—
Եւ՝ հալածուած ոսոխից՝
Երազեցիր միայն մահ ...
Ջառանցանքի մէջ զարհուր
Երազներից ֆեզ հեռուից —
Հրդեհ ու ջարդ ընդհանուր
Եւ գլխատում արեւի ...

Ապա խաւար իջաւ խոր,
Եւ հանճարեղ ֆո ոգում
Փոուեց գիշեր ու ժխոր ,
Եւ մտքի մուժ բորբոքուն .—
Եւ տարիներ անցան սին,
Եւ ֆո ոգին խելագար
Կիզուեց հուրով այն զազիր ,
Մինչեւ գիշեր վերջին գար:—

Ո՛վ հայրենի մեր երգի
Հրէ հանճար տառապած,
Դու չտեսա՞ր ֆո երկրի
Արշալոյսը փառապանծ ...
Իբրեւ աճիւն դու եկար ,
Իբրեւ մեռա՞ծ տարագիր , —
Հին դաշնութեան դու վկայ
Եւ առաջին բարակիր ...

Իբրեւ աճիւն դու դարձար
Ֆո հայրենիքը, որ ֆեզ
Ցուշ էր թւում սրբացած,
Մեռած զրոյց, որ որպէս
Արդէն անդարձ կորած հէք
Նետած մի այր՝ դրած հող ,—
Չի բարձրանայ էլ երբեք ,
Որ արեւի ըմպէ շող ...

Արդեօք կարո՞ղ էր ֆո սուրբ ,
Բեկուած հոգին երազել ,
Որ դառնալու ես մի օր
Ֆո հայրենիքը վսեմ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սէրն ու գգուանքը մեր այս
Եւ Զարեհցը համբուրի
Ֆո շրթունքները մեռած ...

Բայց հայրենի երկրում ֆո ,
Մայր – խաղաղում նրա հին,
Պատուանդանի վրայ նոր
Եւ սրտերի վրայ հիր՝
Ահա մարմինը ֆո սուրբ ,
Իրրեւ մասունք զմռսած՝
Բարձրացել է վեհաշուք
Եւ բարձրաբերձ՝ իրրեւ սար ...

Սէր է բերել եւ գորով
Ֆո ժողովուրդն ահա ֆեզ —
Ֆո հնօրեայ երգերով
Օրօրելով սիրտդ կէզ.—
Սիրտդ տանջանք տեսածդոկ
Եւ չարչարանք կրած հեզ .—
Ահա ֆեզ փառք երգելով՝
Այնճան հպարտ ենք արդ, տե՛ս...

Կարօտով խոր իրրեւ վէրք
Եւ երկիւղով սրբազան —
Խոնարհուել եմ ահա ես
Անճիւնդ դէմ երգածայն,—
Սիրտն ու ոգին իմ ահա
Նոյն ափսոսանքն են յորդում,
Օ՛, իմ անդարձ ննջած հայր,
Որ չտեսար ֆո որդուն ...

Այդպէս բոնած ձեռքը ծիր
Հալածական իմ հօր՝ ես
Հաց եմ լեղի մուրացել
Հեռուներում ադեկէզ .—
Ցուրտ բակերում ժամերի
Հիւանդ հօր հետ իմ պառկած՝
Երազել եմ ես մեր հին
Տունն հեռատր ինչպէս հաց ...

Միթէ՞ իրօք դու այն բիրտ
Ծերունին չես ննջած յար ,
Որ անուանով միայն իր
Կոմիտաս չէր, այլ Աբգար :—
Ինչպէս մեռած մարգարէ
Քարաքանդակ իր ճաշում
Միթէ դու չես երկարել
Այն իրիկուայ մշուշում .—

Եւ յիրաւի՝ .— դու անմահ
Հայրն ես երգի մեր համայն ,
Որ տարագիր գտած մահ՝
Տուն ես դարձել արդ միայն :—
Դու թաղուելու ես եկել
Երկրում ֆո նոր, որ արդէն
Դարձել է հաշտ ու հզօր —
Եւ ֆեզ բերում է վարդեր ...

Ճգնաւորի դէմքով ծեր՝
Մարտիրոսի դէմքով սուրբ ,—
Օ՛, ուրուական դու վսեմ ,
Թափառական մեր Ցիսուս , —
Ճգնաւորի նակատով
Եւ մորմոքով վկայի՝
Նո՛ր ես յառնում ահա դու
Իրրեւ վկայ ներկայի ...

Օ՛, վարդապետ անվեղար ,
Որ վայրերում վրդովիչ
Ձայնի հովիւ լոկ եղար
Ջեռիդ սրինգ մի թովիչ,
Դու աղօթքի փոխարէն
Ձայն խնկեցիր միայն վեհ ,
Դէպի երկինք, որ բիւրեղ
Ժողովրդիդ սիրտն էր մեծ ...

ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

ՋԱՏԿԱԿԱՆ ԱՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ

Գ.

*Ժողովրդական բազմաթիւ անուններ կը տրուին Աւագ Շաբթուան,— սուրբ չա – բաթ, խաչի չաբաթ, նաեւ վչտահարու – թեան չարաթ: Արդարեւ, մասնաւորա – բար աղուհացի վերջին կիրակիէն եաքը, տխուր է Եկեղեցին, վչտահար եւ ան – մխիթար: Տխուր այդ երեւոյթին ակ – նարկելով է որ «աւագ չաբթուան եղա – նակ» կը կոչուի՝ երբ օդը ցուրտ ըլլայ եւ անհաճոյ: Ինչպէս կենդանի էակ մը՝ Ծաղկազարդէն եաքը, յանկարծ, կը փոխուի եկեղեցիին դիմագիծը, կը նեռէ ծաղիկները ու սեւ կը հագնի, կարծես կը դառնայ յուղարկաւոր: Այլեւս ողբա – ձայն են սաղմոսները, լոյսերը՝ նուա – ղուն, ալէլուիան՝ արտաքսուած: Նախ պատմեմ թէ ի՛նչպէս կ'արտաքսուի Ալէ – լուիան, բուն բառով՝ «կը սպաննուի»:

Օքսէոի մէջ, երգեցիկ խումբը ար – ցունքոտ աչքերով կը հետեւի դպիրնե – րուն, որոնք դաղաղ մը կրելու ձեւով՝ եկեղեցիէն դուրս կը հանեն այդ չաբթու անուռկ մը, որու մէջ պառկած է «մեռած Ալէլուիան»: Թուղի մէջ՝ դուդմ մը հող է Ալէլուիան, զոր լալով ողբալով դուրս կը հանեն եկեղեցիէն, ամբողջ դպրաց դասը յուղարկաւոր: Աւելի անողոմ, աւելի անդութ ձեւով կը կատարուի այս արա – րողութիւնը Լանկրի մէջ, առանց ար – ցունքի,— խոշոր հոլ մըն է Ալէլուիան, տոպաճ մը, վրան ալ դրուած է Ալէ – լուիա, զոր մարակի հարուածներով կը դարնեն, կը ծեծեն ու դուրս կը հանեն եկեղեցիին ղէմառուր դռնէն, եւ «Ալէլու – իան», ինքն իր վրայ դառնալով ու պա – բելով, կը հեռանայ, կը բաժնուի եկե – ղեցիէն:

Ու եկեղեցին կը լռէ մասամբ, սուգ կը մտնէ իրապէս: Կը դադրին նուագի ձայ – նները, այլեւս չի լսուիր զանգակներու ղօղանջը, որովհետեւ արգիլուած է: Ու կ'ըսեն՝ համրացա՛ւ եկեղեցին:

Ահա թէ ինչո՛ւ «Համր Շաբաթ» եւս կը կոչուի Աւագ Շաբաթը:

Ըստ աւանդութեան՝ եկեղեցիին զան – գակները, հրեշտակի թեւեր առած (այդ ձեւի պատկերներ ալ կան), կը սլանան դէպի Հռոմ՝ չաբթուան սկիզբը: Ամէն տարի, պատանիներ կան որ կ'երդուրն – նան թէ տեսած են զանգակներուն թռչի – լը, երամ առ երամ, Ֆրանսայի երկին – քէն, Հռոմի ուղղութեամբ:

Այս պարագաներուն մէջ՝ օդնութեան կը հասնին էրեսէլները, զորս մենք կ'ան – ուանենք կարկաչայ, ի հնումն՝ ճօճա – նակ: Արգիլուած ըլլալով զանգակ հնչե – ցընել, կ'ըսեն, եկեղեցին դիմած է կար – կաչաներու միջամտութեան՝ իբրեւ մի – ջոց ժամահարութեան:

Ի՞նչ ծագում ունի այս առարկան:

Հայոց մէջ՝ կարկաչայ կոչուած է ա – նո՞ր համար որ կը կարկաչէ, երբ հաւա – քելու ժամանակ կաղանդչեայ՝ տղաք օ – դը կը թնդացնեն այս փայտեայ ճրճռան դործիքով:

Ֆրանսերէն էրեսէլ կոչուած է՝ վասըն – դի իր ձայնով կը յիշեցնէ, ըստ Մենա – ժի, թռչուն մը, յունարէն՝ էրեմս (արա – բերէն՝ ֆերֆեռէս, հայերէն՝ կորճ, ըստ այլոց՝ հողմավար), — ընդունելի կ'ըլ – լար՝ եթէ կաշաղակն ըլլար,— ըստ ըմ – քալիժերի՝ բաղ մը, անունը լատիներէնէ առնուած, Ֆրանսերէն՝ սարսել, ըստ Սօ – մէղի՝ կայթ (հոշէ) որ կը կարկաչէ իր փոքրիկ բժոժներուն ձայնով: Ըստ այ – լոց, թերեւս էրեմել բառն է, որովհե – տեւ առասնաւոր դործիք մըն է, որ իր կեռիքներով կը կրկնէ նոյն ձայնը՝ կըշ – ռոյթ տալու համար երդերուն, եթէ ալ – մըկելու համար չէ ի պէտս ժամահարու – թեան կամ ժամակոչութեան: Կը կար – ծեմ, նոյնիսկ վստահ եմ, թէ «աղօթքի աղօրիք» կամ «աղօթքի ջաղացք» (մու – լէն ա փռիէր) կոչուած ծխական դոր – ծիքներէն մնացորդ մըն է այս ձայնաւոր առարկան, որ հին ատեն կը դործածուէր աղօթատեղիներու մէջ, ինչպէս անձայն համբիչը, օրհնարան եւս կոչուած, նաեւ վարդարան, ոչ համրելու համար աղօթ – քի տարադ մը, օրինակ՝ «Տէր ողորմեա», այլ անվերջ կրկնելու համար, երբ կը լռեն աղօթողին չրթները: Ժամանակին դրած եմ, Ցառաջի մէջ, Աղօթքի ջա – դացքներուն մասին, ծագումով հնդիա – կան՝ բառ եւ աւանդութիւն:

Լիթրէ, էրեսէլի մասին վկայութեանց իր քաղին մէջ, կը յիշէ «ջաղացքը», ինչ որ աւելի կը զօրացնէ կարծիքս:

Պէտք է այս ծագումին կապել նաեւ բասքանեէքները, չալփարանները, ծընծ – դանները, քչոցները, (Օրմանեան տղայա – կան բացատրութիւններ կուտայ քչոցին՝ հետեւելով լատինական բառարաններու, որոնք փլապելլումը կը համարին ... ճանճահարած, մոռնալով բժոժներուն միջամտութիւնը, քչոցներուն բո՛ւն դե – րը): Կարճ կը կապեմ պրպտումներս այստեղ ու կ'անցնիմ կարկաչաններուն յետնեկ դործածութեան:

Ուրեմն, կարկաչայ ի ձեռին, դաւա – ռացի տղաք կը շրջին դռնէ դուռ ու կ'եր – դեն, յանդաւոր երկեակներ ու եռեակ – ներ կ'արտասանեն, Ջատկին ինչպէս Ծը – նունդին, Կաղանդին ինչպէս միւս մեծ տօներու առթիւ, հաւաքելու համար որ – եւէ նուէր, հաւկիթ, մրգեղէն կամ կար – կանդակ՝ ըստ եղանակին: Նման աւան – դութիւններ տարածուած են նաեւ ... Թուրքերու մէջ,— արդարեւ Ա. Ճաֆէր – օղլու կը դրէ (Անատոլու տիալեֆթոլո – ժիսի իւզերինէ մալզեմէ, տպ. Պոլիս 1941, Բ. հատոր էջ 144) թէ գարնան ա – ռաջին բոյսերը բողբոջ արձակած եղա – նակին, Մարտ ամսուան վերջերը, Զո – բումի եւ Նիյահի թուրք տղաքը ճնճղուկ (չիյտէմ) կը հաւաքեն դաշտերէն, յետոյ փչատի ճիւղերու ծայրը կապած՝ իրենց ձեռքին մէջ խաղցնելով եւ յանդաւոր խօսքեր արտասանելով, կը պտըտին դռնէ դուռ եւ ուտելիք կը հաւաքեն, ի վերջոյ խումբով կը նստին կ'ուտեն, այս է որ կը կոչեն չիյտէմ պայրամը, (հա – եանաքար փոքրասիական Փոլքլորը, զոր թուրք եկուորները իւրացուցած են՝ փոխ առնելով մեր բնաշխարհին հայկական կամ յունական աւանդութիւններէն): Երկար ժամանակ էրեսէլը կամ կարկաչան դործածուած է ժամկոչի դեր կատարե – լու: Մեր դիւղին մէջ կարկաչայ չկար, ժամկոչը կը պտըտէր փողոց փողոց՝ Խաւարման երեկոյին, ի ձեռին հասա ու հսկայ դաւազան մը, մէկ ծայրը երկա – թով ամրացուած, զոր երեք անդամ կը դարնէր սալայատակին, յետոյ կ'երդէր: Ձայնաւոր տղաք՝ կ'ընկերանայինք իրեն, երդելու համար, տխուր եւ ողբագին.— « Պատանատե՛ղ...»: Ցետոյ կոչ մը.

— Ժա՛մ հրամմեցէք, ո՛վ հայ քրիս – տոնեաներ:

Ինչպէս Ֆրանսացիները, էրեսէլ հնչե – ցնելէ եւ երգելէ եաք:

— վընէ ա լա մէս, լը փրէքր լ'ա տի:

Աւելի եաքը՝ այս դործիքը դարձած է մանկական խաղալիկ:

Երկու խօսք եւս կանանչութեան մաս – նակցութեան մասին՝ եկեղեցական արա – րողութեանց մէջ, ինչպէս Ծաղկազար – դին:

Դուրեան պատրիարք հին ձեռագրէ մը կը բերէ հետեւեալ վկայութիւնը.

« — Ձի՞նչ է ոստովք տօնել յեկեղեցի:

= Մովսէս հրամայեաց զՏաղաւարա – հարաց տօնն եւ զայլ զլխաւոր տօնսն ոս – տովք կատարել, եւ զմուտս թաղաւորաց եւ զքահանայիցն: Անդուստ սովորեցան հեթանոսք զարմաւենի Աղբիանու զոհել՝ որ է ձօնել, զի Աղբիանոս արեզակն թարգմանի, եւ արմաւենին մարդանման ուղղորդ ի վեր է, եւ ծայրն փունջ որպէս դլուխ եւ յարեւն պայծառ երեւի: Զայս քրիստոնեայք առեալ՝ արեզական ար – դարութեան նուիրեցին », եւն.:

Կուտ չկայ այս վկայութեան մէջ:

Հին Կտակարանը կը վկայէ թէ տա – ճարներ էին անտառները, եւ վերջապէս կախարդագիտութեան մաերիմները դի – տեն թէ ըստ հիներու հաւատքին՝ աստ – ուածներ կը բնակէին ծառերու մէջ, ո – րոնք նուիրական համարուած էին: Օրի – նակ կաղնին՝ Ֆրանսայի մէջ: Մեծ տօն էր ճաշոմ քաղելը, Ֆրանսերէն կի, կա – նանչ ոսկորներով եւ արծաթ աչքերով այս թռուիը, որ կը բուսնի կաղնիներու վրայ,— քուրմերը սպիտակ կը հագ – ուէին եւ արծաթէ մկրատներով կը քա – ղէին զայն, յետոյ թափօր կազմած, օրհ – ներգութիւններ կարդալով, կը տանէին մեհեան:

Բախտաւորութիւն կը բերէր այդ ոս – տը, որովհետեւ փրցուած էր Սքի – աստուածուհիին նուիրուած անտառ. նախ աստուածուհիին անուամբ սքեռա կոչուած, եաքին՝ ամէն նուէր կը տրուէր իբրեւ կաղանչէք (սքր = էքրէն):

Քրիստոնէութեան մէջ ծառապաշ – թենէն մնաց միայն բնութեան արձա – լու խորհուրդը, զոր կապեցին յա – րեան աւանդութեան, — այսպէս Ծա – կաղարդը (ածական ձեւով) ծաղկա – ւոր կը կոչուի (դոյական ձեւով), այ – սինքն Ծաղկազարդ: Փաֆ Ֆլէօռի: Մէկ կիրակի հողէն դուրս կը սլանայ ծառը, որ մեռած կը կար – ուէր, միւս կիրակի հողէն դուրս կը նա – ուի մարդը, որ թաղուած էր:

×

Փարատոքսին նայեցէք,— ըստ եր – դեցոյ Հայրերուն՝ թուական չի փո – ուիր Քրիստոսի Ծնունդին համար, մի – այն օրը կը փոխուի, իսկ Յարու – համար՝ օրը չի փոխուիր, այլ մի – թուականը կը փոխուի: Այսպէս, Ծնո – դը կուդայ նոյն ամսուան նոյն թուա – կին, որեւէ օր: Իսկ Ջատիկը կու – Ապրիլ կամ Մարտ ամսուան մէջ՝ մի – միշտ կիրակի: Ահա թէ ինչո՛ւ կիրա – միշտ նուիրուած է Քրիստոսի, ըստ Հռոմայեցւոց՝ երկուշաբթին նո – ւիրուած էր լուսնին (լունէ տիէս, լու – օր, լէօնտի), երեքշաբթին՝ հրաժ – պատերազմի աստուածին որ կը կո – Մարս (մարքա տիէս = մարսի), չո – րեքշաբթին՝ փայլածուին կամ Հեր – որ կը կոչուի Մերքիւր (մերքուրիի = մերքրսի), Հինգշաբթին՝ լուսնա – կին կամ Արամազդի որ կը կոչուի Ժո – վիթեր (ժովիս տիէս = ժէօսի), Ու – բաթը՝ արուսեակին կամ Աստղիկին կը կոչուի Վենիւս (վանտրսի), Շա – բաթը՝ երեւակին կամ Կռոնոսին որ կը կո – ուի Սատուռնոս (սամրսի), ու վերջ – պէս արեւին նուիրուած էր Կիրակին (լիս տիէս), — արդ, արեւը Քրիս – է, տէր տիեղերաց, եւ Կիրակին կո – է տիրոջ օրը (տիէս տոմինիքոս), ո – վերջոյ ստացած է տիմանշ (Ֆրան – կամ կիւրակէ (յունարէն) ձեւը:

Այսպէս Ջատիկ է ամէն կիրակի Յարութեան:

Աւագ չաբթուան մէջ անչուք է եր – չաբթին: Աւանդութիւն չունի:

Երեքշաբթին ունի «յիմար – թու – տուն» խումբին պատմութիւնը: Վե – կով կը նշանակուին յիմարները եւ մաստուններ՝ դաւառական եկեղեցի – րու մէջ: Եւ երբ ժամերդութիւնը կ'ա – ւարտի, դուրսը, եկեղեցիին դրան ա – ջեւ, փառաւոր տփոց մը կ'ուտեն մար – ները, անտեղի եւ անարդար նա – տիններն ալ առատօրէն չնորհուած:

Աւելի հետաքրքրական է Աւագ Շա – թուան երկրորդ մասը:

Շ. ՆԱՐԴՈՒՆԻ

ՄԱԿԱՐԻ ՏՂԱՆ ՄԱՐԳԱՐԸ

Մարսուլ չէր ուղեր քաղաք տանիլ. իր մէկ էշին համեմը քաղաքի վարպետները չինեցին, այնքան անյարմար, որ էշին կռնակը խոշոր վէրք բացուեաւ: Ինչ խօսք, որ Մակար վարպետ համեստադործ էր: Վաղն առաւօտ Մակարը դործի պի – տի սկսէր:

Թերսի պէս, արեւը չատ լաւ էր այդ օր, ու բակին մէջ արեւի առատութիւն կար: Էհ, ի՞նչ լաւ էր կռնակին վրայ երկննար պահ մը, սակայն այն օր համե – մին վրայ պիտի աշխատէր: Կապերը իր մօտ բերաւ, մկրատ, մախաթ, կապերտ կտորներ, պատրաստեց, դտակը հանեց, դլուխը քերեց: Հա, էն կողմը աւելի լաւ է, տեղափոխուեցաւ բակին միւս կողմը, ուր քարէ սանդուխն է: Տեսնես, հասնո – ցէն հասին մէկը ձայն ձղեց չորցած խո – տերուն մէջէն:

Մակար դնաց հասնոց, ուղեց դիտ – նալ, թէ հաւերը այդ օրը քանի՞ հաւկիթ ածեր են: Մակարի համար համեստ կա – րել սկսելը այնքան ստեղծագործական էր, որքան Րաֆֆիին՝ վէպի մը սկսելը եւ կամ Դուրեանի՝ բանաստեղծութեան:

Ինչ խօսք, որ Մակար վարպետ համե – ստադործ էր:

Երբ մենք ժմնեցինք, յաճախ կը տես – նէինք Մակարը. բակին մէջ կռնակին վրայ պառկած կ'ըլլար, երբեմն միայն կը չարժէր այնքան դանդաղ, որքան պա – տին ստուերը:

Մենք չենք զարմանար, թէ Աստուած ինչպէս եօթը օրուան մէջ ստեղծեց աշ – խարհը, մանաւանդ ինչպէս ստեղծեց կի – նը, սակայն, կը զարմանայինք, թէ փա – լանձի Մակարը իր կնոջ ինչպէս մօտե – ցաւ, Թուչն ի՞նչպէս համբուրեց, եւ ու – նեցան տղայ մը՝ Մարկարը:

×

Մարդար տասն եւ վեց տարեկան էր, իր փոքրիկ նմանութիւնը. անոր դէմքն ալ երկար էր, ու հորթի դէմքին պէս կախ: Գիւղի դպրոցը աշակերտ եղած պահուն, խաղի ընթացքին, ուրիշներու հետ ձայն չէր ձգեր Մարդար, թռուցիկ չէր թռցներ, առանց համեստ էշերու կռնակին չէր հեծներ: Մարդար դիտէր, որ իրենց դրացի, փոքրիկ եղսիկի ական – ջին քով փոքրիկ խալ մը կար, ու ական – ջին օղերը կանանչ էին: Գիտէր, թէ բա – նաստեղծ Դուրեան իր մահամերձի ան – կողնին մէջ դրեց «Տրտունջը», թէ ինչպէս հրեշտակներ կեցած էին անկող – նին քով, երբ մայրը արցունքոտ աչքերով դրիչն ու թուղթը կ'երկարէր իր բանաս – տեղծ զաւկին:

Մարդար դպրոցի բակը, արեւին ներ – քեւ նստած, յաճախ կ'երեւակայէր իր դասընկերին մօր, Մարդրիտ պաճուն լիք մարմինը, որ օր մը լողանքի պահուն, դիտած էր դաղտուկ: Մարդարի դէմքին վրայ բշխիկներ կային. ու այսպէս յա – ճախ դպրոցի արեւտ պատին ներքեւ նստած՝ ցերեկի երազներու մէջ կ'իյնար ու կը սթափէր յանկարծ՝ երբ դպրոցի դանդակը կը հնչէր:

Ամբողջ տարի մըն էր, որ Մարդար քաղաքի դպրոցը աշակերտ էր: Հայրը, Մակար, իր Մարդարը վարդապետ ընե – լու հաշիւներուն մէջ էր, մանաւանդ որ փափաքը յայտնուած էր իր երազին մէջ:

— Հէյլպէթ, հէյլպէթ, տարին չորս հինդ էշի փալան որ չինեմ, դպրոցին ծախքը կը հանեմ,— ըսած էր հայրը, երբ դպրոցի ծախքին մասին խօսք բրած էր դրացիներէն մին:

Մակար վերջապէս կ'ուղէր ցոյց տալ տիրացու Գեւոյին, թէ ո՞վ էր իր տղան:

×

Դպրոցին արձակուրդի օրերն էին:

Մակար, բակին մէջ, համեստին վրայ կ'աշխատէր, երբ ծրար մը ուսին՝ ուրիշ ծրար մը ձեռքին, յանկարծ ներս մտաւ Մարդարը:

Մարդարը քաղաքէն կուգար, պա – կուզը իր ծնողքին մօտ անցնելու:

Մակարը իր կեանքին մէջ այնքան բազ չարժած չէր, հա, հա, իր տղան Մարդարը, էս օրքան մեծցած էր: կարը ոտքերը փարտեց, մկրատով դ – ձանով իր տղան զրկեց, կռնակը ձե – կրահատնէն վրայ հասաւ մայրը, ձեռքը չերեփը, միւս ձեռքը դայլա – կըւեցան, համբուրուեցան: Էհ, կարօտցեր էին:

Մակար կը սպասէր իր կարգին, տղուն կռնակը հեղ մըն ալ ձեծէր, չդիտես՝ իր մէջ ինչ զգացում էր, անցաւ, երբ իր ապայի փէչը ու արցունքը սրբեց: Էհ, չէ՞ որ մեծցեր էր, քաղաքի դպրոց ուսումնական էր դարձեր, էր հագեր, վղին փողկապ, քրա – դրեր: Ինչպէս ալ կը սազէ:

Հայրը Մարդարին ծրարները ան – խին վրայ կը տեղաւորէր. են – որ տակի լաթեր էին՝ դուլպայ, ա – սակայն, դրքեր էին, դրքեր վէպե – նաստեղծութիւններ, Րաֆֆիի, Զի – փթէ Սարաֆի «Միամիտի մը ար – ները», Ա. Տարոնեանի «Լուսի – Թումանեանի «Լեդէնդները», Մեծարենց ...

(2 Շար.)

ԹՈՐԱՄԱՆԵԱՆԸ

Ա.

Մեր կեանքի ճանապարհին մենք ամէն օր հանդիպում ենք հարիւրաւոր մարդ – կանց, որ դալիս անցնում են՝ ոչ մի հետք չթողնելով մեր սրտում : Բայց պատա – հում են նաեւ մարդիկ, հազուադիւտ մարդիկ , որ տպաւորւում են բացառիկ յուշարձանների պէս եւ էլ չեն անցնում մեր մտքից :

Այս վերջիններից էր Թորոս Թորամա – նեանը :

Արտաքուստ թւում էր հնադարեան մի լայնալանջ լեռնական , մի տոհմիկ երկ – բազուկ, որ դուրանի մաճը ասել նոր թողել եկել է քաղաք, եկել է ակամայ · աւելի չուտ՝ ոչ թէ եկել, այլ հարկա – դրական հոգսեր են բերել նրան այս լեռ – նականի ըմբռնումով, պարապ մարդկանց ջօա, որ վազվզում են մի կտոր հացի , մի կտոր ղարդի , մի կտոր փառքի եւ – տեւից ... ոչինչ չունեն կայուն ու հաս – տատուն : Թեթեւ են ինչպէս ոտքով , այնպէս էլ մտքով :

Իսկ ինքը հողի վրայ քայլում էր այն – պէս, ինչպէս այդ հողի դարաւոր տէրը՝ ոտքերը հանդարտ փոխելով եւ ամուր դնելով, թաւ յօնքերը աչքերի վրայ կա – խած, ինչպէս մտացառներն են կախւում դարաւոր ժայռի գլխից :

Այո՛, ժայռեղէն մի բան կար Թորա – մանեանի ամբողջ կազմուածքի մէջ : Պինդ ու պերկ, այրուած ու խարկուած կնճիռներով նա, թւում էր, վկայ է եղել հին ու հնադարեան անցքերի , եւ այդ պատճառով ամէն ինչի կարծես նայում է ժամանակի ու տարածութեան մէջ, կըշ – ռելով երեւոյթներն ու դէպքերը, կշռա – դատելով մարդկանց ու նրանց վար – ժունքները՝ ինքն իր մէջ, իր հանդարտ նայուածքով. նայուածք, որ այնքան հին է արտայայտել Մարտիրոս Սար – եանը՝ Թորամանեանին ներկայացնող իր վէպում կտաւում :

Թորամանեանը ... կարծես դարեր ապրած մարդ էր, դարեր տեսած ու դա – րերի փորձով լեցուած՝ դարձել էր սա – կաւախօս ու խոհուն ...

Ես նրան ծանօթացայ Թիֆլիզում, 1918 թ. այն տխուր օրերին, երբ տաճկական արշաւանքը հասել էր Ալեքսանդրապոլ եւ Ղարաքիլիսա : Այս դէպքերի մասին նոր լուրեր առնելու համար ես դնացի մի ըն – կերոջ մօտ : Եւ երբ սովորականի պէս ե – կեղեցական մտայ նրա առատ լուսաւոր – ուած առանձնասենեակը — այստեղ նստած էր Թուխ դէմքով, Թուխ Թաւ յօն – քերով, պլեխերով մէկը՝ 50ն անց մի տա – րեկազմ ազամարդ, որի ո՛վ լինելը դիւ – րաւոր էր որոշել· դիւղացի՞ էր — հա – դուստներն այլ էին : Քաղաքացու էլ նը – ման չէր : Ունէր հանդարտ, ծանրախոհ հայեացք եւ ծանր չափաւոր չարժում – ներ : Եւ երբ ընկերս տուեց «Թորաման – եան» անունը, ես, որքան էլ կատարուող դէպքերից տխուր, ուրախացայ, որ ծա – նօթանում եմ Զուարթնոցը վերածնողի հետ : Բայց նա բարեւելիս, անքաց հա – րաչաձայն :

Այս աղետալի օրերին հասկանալի էին ե՛ւ անքոցը , ե՛ւ հառաչանքը : Սակայն Թորամանեանի մէջ կար առաւել խոր մի տխրութիւն, ընկճուած մի բան :

Վերջին պարապան բացատրեց արդէն ընկերս : Ալեքսանդրապոլից Ղարաքի – լիսա գալով՝ այստեղ Թորամանեանը կորցրել էր տարիների ընթացքում կա – տարած, մեծ դժուարութիւններով դը – լուխ բերած մեր յուշարձանների չափա – դրութիւններ, վերակազմութիւններ ու ձեռագրեր՝ մի սնտուկի մէջ :

Ահա ինչո՛ւ տխուր էր եւ արտակարգ մտահոգ :

Երբ հարցրի, թէ չա՞տ էին արդեօք այդ չափագրութիւնները՝ նա նորից անքաց .

— Բաւականին ...

Ասաց ու լռեց : Բացայայտ դժուարա – նում էր խօսել այդ մասին : Բայց հետա – քրքրութիւնն ինձ սակսեց հարցնել .

— Իսկ վերականդնել հնարաւոր չէ՞ , պ. Թորամանեան :

— Ձեռագրերը դուցէ, բայց չափա – դրութիւննե՞րը ...

Նրան մխիթարելու համար ես եւ ընկե – րըս այն կարծիքը յայտնեցինք, թէ դը – րանք այնպիսի նիւթեր են, որ կը դըա – նուին եւ դանդրը չի փճացնի ... Հիմա խաւար դարերը չեն, ժողովուրդը դրա – դէտ է ... կը դանուին ...

— Այս տարերային խառնակութեան մէջ՝ չեմ յուսար,— նորից անքաց նա : Ապա աւելացրեց, թէ իր չափագրութիւն – ների եւ միւս նիւթերի ճակատիրը , ըստ երեւոյթին, այդ է՝ կորչել ... Ու պատմեց, որ պատերազմից առաջ դրանց մեծ մասը ինքը տարել է Վիէննա, եւ չարունակուղ պատերազմի պատճա – ռով, այսպէս ... լսել էինք, որ աւըս – տրիացի մեծ արուեստաբան դիտնական Սթրժիկովսկին մտադիր է հրապարակել հայկական ճարտարապետութեանը նը – ւիրուած մի դիրք, օդտագործելով մեծ մասամբ Թորամանեանի նիւթերը : Եւ ո – րովհետեւ այդ ժամանակ ամէն կապ խղուած էր դրսի աչխարհի հետ — Թո – րամանեանը յուսահատութեան մէջ էր : Մտանաւորապէս չէր հաւատում, թէ վեր – ջին կորուստը դտնուի :

— Չեմ յուսար ...

Եւ, դժբախտաբար , նա չէր սխալ – ւում : Տարիներ յետոյ, երբ մենք նորից հանդիպեցինք, այս անդամ արդէն էլ – միածնում , իմ առաջին հարցը եղաւ .

— Չեր կորուստը դտա՞ք :

— Ոչ,— ասաց ծանօթ հառաչանքով :

Այդ ժամանակ նա արդէն ընտանիքով բնակութիւն էր հաստատել էջմիածնում եւ դրում էր մի ուսումնասիրութիւն : Ու քանի որ ես մի երկու ամիս մնացի էջմիածնում , առիթներ ունեցայ մի փոքր աւելի ծանօթանալու նրան :

Նա աչխատում էր ամբողջ օրը, երբեմն միայն դուրս էր գալիս կանդնում էր բը – նակարանի մուտքի առաջ՝ ծխելով հան – դըստանում : Երեւում էր՝ չի ուղում տունը ծխով լեցնել ... Կանդնում էր ժայռի պէս ամուր, անչարժ, եւ հատա դլանիկի ծուխը բարձրանում էր նրա գլխից վեր, ինչպէս առաւօտեան չա – մանդաղը ժայռի ճակատից :

Այդ պահերին երբեմն ցանկութիւն էի ունենում խօսել հետը, սակայն զդուշա – նում էի խանգարել նրա հաւպիտան ու խոհերը : Բարեւում էի յարդանքով ու անցնում :

Մի անդամ կանդնեցրեց ինքը :

— Միշտ կը չտապիք ...

Պատճառաբանեցի, թէ տպարանում դործ ունեմ .. (Ես այդ ժամանակ նա – յում էի տպարանին յանձնելիք դասա – րքերի լեզուն) :

— Տպարանը հեռու չէ, — ասաց նա եւ ես դդացի նրա խօսելու ցանկութիւ – նը :

Ու խօսեցինք նախ՝ Անիի մասին , ուր աչխատել էր երկար տարիներ, փրոֆ. Մառի հետ, որին յիշում էր մեծ երախ – տադիտութեամբ, սիրով: Անին, նրա ասելով, ունէր ճարտարապետական բա – ցառիկ նչանակութիւն հայկական ար – ուեստի համար եւ ընդհանրապէս : Ա – պա իմ հարցին, թէ ստացե՞լ է արդ – եօք Սթրժիկովսկիի դիրքը, յայտնեց, թէ տեսել է, բայց անձամբ չի ստացել տակաւին :

Իսկ չափագրութիւննե՞րը ... Նոյնպէս չէր ստացել :

— Եթէ դոքա էլ կորչէին՝ չդիտեմ ի՞նչ պիտի ընեմ ...

Նրա մտահոգութիւնը այժմ դարձել էր վիշտ, խոր վիշտ ու մորմոք :

Չնայած աչխատում էր, բայց եւ այն – պէս ... հե՞շտ էր կորցնել տարիների , տասնեակ տարիների ուքնաջան աչխա – տանքի արդիւնքը· կորցնել այն, ինչ պէտք է լինէր իր հետազոտութիւնների հիմքը : Ու պարզ երեւում էր, որ մար – դու մտքից չէին հեռանում տանջանքով ձեռք բերած , փայփայած չափագրու – թիւնները, նոյնն է թէ՝ իր դիւտերը : Խօսելով այդ մասին՝ կարծես կարիք էր դդում , որ մէկը յուսադրի իրեն :

Շատ դիմումներից յետոյ, վերջապէս 1926ին նա Վիէննայից ստացաւ իր կոր – ցրած ու երազած չափագրութիւնները , բայց, ցաւօք, ոչ լրիւ ... Սակայն դա էլ մեծ բան եղաւ նրա համար ... մի մեծ պարդեւ .. իր կրած տառապանքների դիմաց :

Ասացի, որ սակաւախօս էր, պէտք է աւելացնեմ , նաեւ սակաւապետ : Հազ – ուադէպ էր միշտ համեստ եւ երբեք չէր սիրում խօսել իր անձի մասին: Այս հան – դիպումների միջոցին, մի այլ անդամ , երբ հարցրի թէ Զուարթնոցի վերա – կանդնումը շա՞տ ժամանակ է խլել իրե – նից, պատասխանեց

— Է, ըչտէ : Բաւականին ...

Ուրիչ մէկը կ'ասէր՝ դիշեր – ցերեկ տանջուել եմ, տալած – ծարաւ եւսյլն : Չէր տարածւում· թողնում էր, որ ինքդ հասկանաս ... եւ դու, նայելով այդ լայնալանջ , ուսապինդ լեռնականի կերպարանքով, ծանր չարժ ու ձեւով մարդուն, զարմանում էիր, թէ որտեղի՞ց են նրա մէջ այդքան նուրբ ու բարձր դե – դադիտական ճաչակը, դիտական թա – փանցողութիւնը եւ, վերջապէս, առատ դիտելիքները ... չէ՞ որ Զուարթնոցը վե – րականդնելը, ինձ թւում էր, նոյնքան խիղախ մի դործ է, որքան եւ այդ տա – ճարը կառուցելը : Ուստի եւ ակամայ մտածում էիր, թէ մարդկանց միայն ար – տաքինով դատելը՝ կը լինի մեծադոյն թիւրիմացութիւն : Եւ ոմանք նրա ար – տաքինից խաբուելով, կարծում էին, թէ նա սահմանափակ մի մտանադէտ է, եւ իր մտանադիտութիւնից այն կողմ ոչինչ չդիտի կամ ոչնչով չի հետաքրքրւում : Ու չաղակրատում էին մօտը յաւակնոտ դիտնականի հովերը առած :

ՍՏ. ՋՕՐԵԱՆ

(Մնացեալը յաջորդով)

— ՅԻՇԱՏԱԿԻ ՕՐ —

Մեծի Տանն Կիլիկիոյ Սահակ Կաթ. Խա – պայեանի մահուան 25ամեակին առթիւ, Եղէգի դիւղի Հայր. Մխիթիւնը (Մար – սէլ), հոդեհանդստեան պատարագով մը յարդեց յիչատակը մեծ Եղէդցիին :

Հաւատացեալ հոծ բազմութիւն մը ներկայ էր Պաչտօնին, որ կատարուեցաւ Պօմոնի Ս. Գրիդոր Լուսաւորիչ եկեղեց – ւոյ մէջ, Ապրիլ 5՝ կանաչ կիրակի, որու պատրաստութեան եւ արժանավայել կա – տարումին համար չանք չէր խնայած ե – կեղեցւոյ Հոդաբարձութիւնը :

Այս առթիւ յիչատակութիւնը կատար – ուեցաւ նաեւ մեծ եղեռնի զոհ համայն Եղէդցիներուն :

Օրուան պատարագիչ Քահանան յու – դիչ խօսքով ողեկոչեց վախճանեալ կա – թողիկոսը եւ Ապրիլեան նահատակները :

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

Ապրիլ եօթին Սորպոնի Անսթիթատ – րոնի մէջ տեղի ունեցաւ Ֆրանսացի կեն – սաքիմիադիտական Ընկերութեան յիս – նամեակի փառաւոնը, նախագահու – թեամբ հետազոտութեանց նախարար Պ. Փալեւսքիի : Խօսք առին տեղացի եւ օ – տար հանրածանօթ դիտուններ :

Թեհրանի համալսարանի եւ Իրանեան կենսաքիմիադիտական Ընկերութեան կողմէ պատդամաւոր նչանակուած էր Փրոֆ. Տօքթ. Գաւիկ Յովակիմեան :

Տօքթ. Գ. Յովակիմեան , քեռորդին հոչակաւոր յեղափոխական Աբրահամ խան Բախտիարիի, դասախօս է Թեհրա – նի համալսարանը եւ նախադահը « Աք – թա Պիոքիմիքա Իրանիքա» դիտական պարբերաթերթին խմբադրութեան :

Փրոֆ. Տօքթ. Գ. Յովակիմեան այժմ կը մեկնի Ամերիկա, որպէս պատդամա – ւոր, երեք տարին անդամ մը տեղի ունե – ցող կենսաքիմիադիտական Միջադդային համադումարին :

«ՅԱՌԱՋ»Ի ԹԵՐԹՕՆԸ (69)

ԽՈԴԵԴԱՆ

Թագուր, ի՞նչ բերեմ բեզ նըման ,
Քո կանաչ արեւ, բեզ նըման :

Ես աղօթքան, որ կը բացուի ,
Բացուէր բու արեւուդ նըման :

Էն արեգակ որ կը ծաղկի ,
Ծաղկէր բո արեւուդ նըման :

Ալիքառատ ծաղիկ որ կը ծաղկի ,
Ծաղկէր բո արեւուդ նըման :

Թարթաւ վարդենիս որ կը ծաղկի ,
Ծաղկէր բո արեւուդ նըման :

Դինարբուկ ծաղիկ որ կը ծաղկի ,
Ծաղկէր բո արեւուդ նըման :

Քաֆուր վարդը որ կը ծաղկի ,
Ծաղկէր բո արեւուդ նըման :

Թագուր, ի՞նչ բերեմ բեզ նըման ,
Քո կանաչ արեւ, բեզ նըման :

Շուշան ծաղիկ որ կը ծաղկի ,
Անուշ բուրէր բո թագուհին :

Աղբրանց արուն որ կը ծաղկի ,
Անուշ բուրէր բո թագուհին :

Ոսկեծաղիկ որ կը ծաղկի ,
Անուշ բուրէր բո թագուհին :

Թագուր, ի՞նչ բերեմ բեզ նըման :
Քո կանաչ արեւ, բըզ նըման :

Խնձորի ծառ որ կը ծաղկի ,
Ծաղկէ՛ բուս էլ էնոր նըման :

Նըշի ծառեր որ կը ծաղկեն ,
Ծաղկէ՛ բուս էլ էնոց նըման :

Տանձի ծառեր, որ կը ծաղկեն ,
Ծաղկէ՛ բուս էլ էնոց նըման :

Խաղողի ուռ կոճակ կապէր,
Պրտկէ՛ բուս էլ էնոր նըման :

Պրնտուկի ծառ պնտուկ կապէր,
Պրտկէ՛ բուս էլ էնոր նըման :

Գոզի ծառեր պտուղ կախեն,
Պրտկէ՛ բուս էլ էնոց նըման :

Զուղեալ ծաղիկներիդ կենացը, Աստ – ուած ձեզ մէկ հացով եւ բարձով պահէ , — դովասանքն աւարտելով բարեմաղթեց Տօնէն, եւ օդին կլկլալով ցած դնաց :

— Անթառամ կեանք ունենաք, բախ – տաւոր ապրէք,— դոչեցին հարսանքա – տորները այս ու այն կողմից եւ դաւաթ – ները դատարկեցին :

Դրանից յետոյ սեղանապետի առաջար – կով հիւրերը խմեցին ձախրական դիւղի Ջրաղացպան Թամոյի կենացը :

— Խմենք էն մարդու կենացը, — ա – սաց Տօնէն ,— որ Դաւթի հաղար տարի առաջ աղացած ալրից մի պտղունց է խառնել էն հացին, որ հիմա դրուած է մեր առաջ :

Հարսանքաւորները մի տեսակ ջերմե – ռանդութեամբ նայեցին իրենց առաջ դրուած հացին :

— Կիսէք ու կերէք էդ սրբազան հացը եւ զօրացէք Դաւթի պէս, — չարունա – կեց Տօնէն: — Թող Դաւթի արդար ուժը քաչուի ձեր թեւերի մէջ եւ ձեր թեւերից անցնի ձեր թոռների ու ծոռների թեւե – րին: Ով ալիւր ունի աղալու, թող տանի Դաւթի ջաղաց, տանի Թամոյի մօտ :

Այդ խօսքի վրայ Տօնէն ոդեւորուած երդեց Դաւթի ջրաղացի գովքը: Այդ երդը այնքան խոր ազդեց ներկաների վրայ, որ նրանցից իւրաքանչիւրը մի պատառ կտրեց հարսանեաց հացից, որի մէջ Դաւ – թի ալիւրից էր խառնած, համբուրեց եւ դրեց ծոցը, որ տուն վերադառնալիս , բաժանի իր ընտանիքի բացակայ անդամ – ներին :

Այնուհետեւ հարսանքաւորները խմե – ցին Պնախցի Մանուկի կենացը, որ նոր էր եկել եւ նստած էր քաւորի կողքին : Այդ կենացին փեսայի կողմից դոլաբա – նական խօսք ասաց Շինական Պօղոսը :

— Քո տունը մեր տունն է, Մանուկ ախպեր, — ասաց նա .— Քո աղ ու հացը բոլորս ենք ճաչակել : Քո սրտի բարու – թիւնը ամէնքին է յայտնի : Էն մէկ հան – դը, որ յողնած ճամբորդը առնում է գուխքիդ տակ՝ աչխարհ արժէ : Թող մեր Ժողովրդի մէջ անպակաս լինեն քո պէս հայրենասէր, աչխատասէր ու բարի կա – մեցող մարդիկ: Էն օժանդակութիւնը , որ դու գոյդ տուիր մեր փեսային, երբ նա մէկ թեռ ընկուղով Պնախներ եկաւ , մոռանալու բան չէ :

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ՉՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ ՁԵՌԱԳԻՐՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՒԻՐ :

ՓՈԽԱՆ ԾԱՂԿԵՊՍԱԿԻ

Լիոնի Ս. Յակոբ եկեղեցիին եղած ընդունելութեան առթիւ հաւաքուած գումարները — Պ. Կ. Ճնկըտրեան 5000 ֆր. Ճնկըտրեան Կ. 250, Քէլէկեան Կ. 200, Բ. անդամ 50, Պահատուրեան 100, Աքքատախնամի 400, Փոքր Վ. Յովհաննէսեան (Դոնըացէքին) 200, Պ. Գ. Կատայեան (Դոնըացէքին) հարիւր, Մեսրոպ Եան եղբարք հարիւր, Անդրանիկ Օպողեան յիսուն, Հայկ Արամ Պօյաճեան (կրթական) յիսուն, Տիգրան Կոստանեան (Մխիթարեան) հարիւր, Փասգալ Յովհաննէսեան, Տիկին Զաֆրաճեան քառասուն, Օ. Զէթէճեան յիսուն, Մկրտիչ Թէրզի պաշեան յիսուն, Տէր եւ Տիկին Եղնիկեան (Պըզանսոնէն) երեսուն, Կարապետ Մարանճեան (Կրընոպլը) տասը, Սարգիս Կարապետեան (Տէսին) տասը, Մանուկ Եան յիսուն, Տիկին Էսիրնէլեան տասը, Հայկ Քիթապճեան քսան, Տիկին Պօղոսլեան երեսուն, Դանիէլեան քսան, Մարիամ Յովհաննէսեան (Նէօվիլ) քսան, Ճոհար Պալեան տասը, Տիկին Ն. Ունանեան տասը, Տիկին Մ. Առաքելեան տասը, Տէրտէրեան Հրանդ քառասուն, Ճնկը տրեան (կրթական) յիսուն, Աղքատախնամի) յիսուն, Մնացեան (Աղքատախնամ) յիսուն։

Ա. Զ. Դ.

Վալանսի Հայս. Առաքելական Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ կրօնական Ընկերակցութիւնը կազմուած եւ վաւերացուած ըլլալ 1964 Մարտ 5 թուակիր նէն սկսեալ, կը խնդրուի եկեղեցական խնդիրներու վերաբերեալ թղթակցութիւնները ղրկել ընկերակցութեան կեդրոնատեղին։

ASSOCIATION CULTUELLE
DE L'ÉGLISE APOSTOLIQUE ARMÉNIENNE
13, Rue Ambroise-Paré
VALENCE (Drôme)

Կամ առենադպիրին։

P. KABAKDJIAN
34, Rue Voltaire
VALENCE (Drôme)

ՎԱՐՁՈՒԹԻՒՆ

ՊԵՏՐՈՍ ՉՊՈՒՔՃԵԱՆ

METREUR - VÉRIFICATEUR
DE
PEINTURE ET DE MAÇONNERIE

Կը ստանձնէ նաեւ ներկի եւ որմնադրութեան աշխատանքներ։

Նախահաշիւներու (devis) պատրաստութիւն եւ հաշուեցոյցերու քննութիւն։

Դիմել.—

BEDROS TCHIBOUKDJIAN
7, Rue de la Grange-Batelière
PARIS (9e)
PRO. 56-31

★

ԻՐԱՆԻ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԵԿՈՂՆԵՐՈՒՆ
«PARS HOTEL»
— TEHRAN —

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ եւ ԱՐԴԻԱԿԱՆ
ԱՄԷՆ ՅԱՐՄԱՐՈՒԹԵԱՄԲ
Հեռախօս – ՍԵՆԵԱԿՆԵՐ – Բաղնիք
ՍԵՓԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ
Դալար պարտէզ – Զուլալ լողարան

●

« PARS HOTEL »
Ave. Sepand, 40
TÉLÉPHONE : 626031
CABLES : 206 TEHRAN

●

ՆՊԱՍՏԱՒՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1 հոգինոց սենեակ· — Օրը 370 Ռ·
2 հոգինոց սենեակ· — Օրը 520 Ռ·
(*Նախաճաշով, ծառայութեամբ, սակով*)
երկար մնացողին՝ մասնաւոր գիներ
ԱՁՁԵԼԵՑՔ եւ ՎԱՃԵԼԵՑՔ
« ՓԱՐՍ ՊԱՆԴՈԿԻՆ »
ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

★

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Ֆ. Կ. Խաչի Փարիզի մասնաճիւղը չը – նորհակալութեամբ առացած է Պ. Թա – թուլեանէ երեսուն ֆր. իր զաւկին ա – մուսնութեան առթիւ։ Պ. Զէրվիչեանէ տասը ֆր. փոխան ծաղկեպսակի Պ. Իյ – նէճեանի մահուան տխուր առթիւ։

Հ. Յ. Դ.

ՓԱՐԻԶ.— Հ. Յ. Դ. «Քրիստափոր» խումբի ընկերական ժողովը այս երկուշաբթի, ժամը 20ին, Մշակոյթի Տան մէջ։ Բոլոր ընկերներու ներկայութիւնը անհրաժեշտ է։ Բացակաները նկատի պիտի առնուին։

ՓԱՐԻԶ.— Հ. Յ. Դ. «Փոթորիկ» խումբին ժողովը այս Զորեքշաբթի (Ապրիլ 15) ժամը 21ին, սովորական հատաքաեղին։ Բոլոր ընկերներու ներկայութիւնը անհրաժեշտ է։

ՖՐ. ԿԱՊՈՅՏ ԽԱՉ

Կայանի արձանագրութիւն

Ֆ. Կ. Խաչի Օղափ. կայանի արձանագրութիւնները կը սկսին Ապրիլ 4ին եւ կ'աւարտին Մայիս 30ին, Ֆրանսայի բոլոր չրջաններու մէջ։

Փարիզի մէջ արձանագրութիւնները տեղի կ'ունենան ամէն ԵՐԿՈՒՇԱԲԹԻ եւ ՇԱԲԱԹ կէսօրէ ետք՝ ժամը 4էն ժամը 7, Շրջ. վարչութեան դրասենեակը՝ 17 Րիւ Պլէօ, Փարիզ (9), Մշակոյթի Տան Գ. յարկը։

Պէտք է ներկայանալ անձամբ եւ վճարել կանխիկ։ Անհրաժեշտ են՝ Լիվրէ տը Ֆամիլ եւ Քառնէ տը Սանթէ։

Ընդունելի են.— աղջիկները՝ 6–15 տարեկան։ Տղաք՝ 6–14 տարեկան։

ՍՊԱՍՈՒՀԻ Կ'ՈՒԶՈՒԻ

Մոնմորանսիի հանդստեան տան համար կ'ուզուին սպասուհիներ։ Բնակարան եւ անունդ ապահովուած եւ լաւ վճարում։ Պայմաններուն տեղեկանալու համար դիմել Աղքատախնամի դրասենեակը, 32, Րիւ տը Թրէյզ, Փարիզ (9)։



HAUTES... GAP ...ALPES

★

HOTEL RESTAURANT
DE LA GARE

Տէր եւ Տիկին
ՓԻԷՌ ՋԻԼԻՆԿԻՐԵԱՆ

●

ՀԱՆԴՍՏԱՒԷՏ ՍԵՆԵԱԿՆԵՐ
ԽՆԱՄՈՒԱԾ ՃԱՇ
ԴԱՐԱՍՏԱՆ ԵՒ ԿԱՌԱՏՈՒՆ
SKI — NATATION — PATINAGE
Տարին 300 օր Արեւ
Ալպեան 800 մ. Բարձունք

●

« HOTEL RESTAURANT
DE LA GARE »
TÉLÉPHONE : 086
— 1, Avenue des Alpes —

★

ՆՊԱՍՏԱՒՈՐ ԳԻՆԵՐ
T. S. C.
Ձմեռը՝ Օրը 18 Ֆ·
Ամառը՝ Օրը 22 Ֆ·
ՈՎ ՈՐ ԳԱՅ
ՏՆԵՑԻ ԿՐ ԴԱՌՆԱՅ

IMPRIMERIE SPECIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑԱՅՈՒՄ

Կազմակերպուած
ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴ. ՄԻՈՒԹԵԱՆ ՓԱՐԻԶԻ ՏԻԿՆԱՆՑ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԵԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ ԿՈՂՄԷ

Ապրիլ 14, երեքշաբթի երեկոյ ժամը ճիշդ 8·45ին
THEATRE DES ARTS
66, Rue Rochechouart, PARIS (9e) Métro : Cadet ou Anvers

կը ներկայացուի Լ. ՇԱՆԹԻ

— ԿԱՅՍՐԸ —

Հայ Բիւզանդական կեանքէ քաղուած 4 արար եւ 2 պատկեր
(Բեմադրութեան յարմարցուց Մ. ԱՆՏՈՆԵԱՆ)

ԳԼԽԱՒՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ
ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ ԱՆՏՈՆԵԱՆ, Պ. Պ. ՏՐԴԱՏ ՆՇԱՆԵԱՆ, ՆՈՒՒՐՀԱՆ ՄԱՐԳԱՐԵԱՆ, ՄԻՀՐԱՆ ԱՆՏՈՆԵԱՆ, ՆԱԶԱՐԷԹ ԲԸՇՏԻԿԵԱՆ եւ ՓԻԼԻՊ ԹԷՐԶԵԱՆ։

կը մասնակցին նաեւ
Օր. Օր. Ռ. ՄԱՌԱՆԿՈԶԵԱՆ, Ա. ԾԱԼԵԱՆ եւ Ա. ԹԱՐՈՆ։
Պ. Պ. Յ. ՍԹԱՄՊՈՂՑԵԱՆ, Կ. ՆԻԿՈՂՈՍԵԱՆ, Է. ԹՕՓՈՒԶԵԱՆ եւայլն։
Բեմադրութիւն՝ ՏՐԴԱՏ ՆՇԱՆԵԱՆ

Տոմսերու համար դիմել հետեւեալ վայրերը.—

U.G.A.B., 11 Square Alboni, PARIS (16e)
Tél. : TRO. 03-18
Mme BAKERDJIAN
35, Rue de Trévise, PARIS (9e) PRO. 61-10

Mme MARKARIAN
32, Rue de Trévise, PARIS (9e), TAI. 65-0
et au THEATRE DES ARTS
66, Rue Rochechouart, PARIS (9e)
Tél. : TRU. 05-12 et TRU. 14-38

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑԱՅՈՒՄՆԵՐ

ԼՈՆՏՈՆԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՓԱՐԻԶԻ ՄԷՋ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸԼԼԱԼՈՎ ՖՐԱՆՍԱՑԻ ՄԷՋ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՅՈՒԻ

ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ «ԵՍ-Ի ՄԱՐԴԸ»

ԹԱՏԵՐԳՈՒԹԻՒՆ ՀԻՆԳ ԱՐԱՐ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԻ Կ'ՈՒՆԵՆԱՆ ԿԱՊՈՅՏ ԽԱՉԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՐՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ ՀԵՏԵՒԵԼ ԹուրԿաՆԵՐու եւ շրջաններու մէջ՝

ՇԱԲԱԹ, 18 ԱՊՐԻԼ
ALFORTVILLE — SALLE DES FETES DE LA MAIRIE
ԿԻՐԱԿԻ, 19 ԱՊՐԻԼ
ISSY-LES-MOULINEAUX — SALLE DES FETES
ԶՈՐԵՔՇԱԲԹԻ, 22 ԱՊՐԻԼ
ARNOUVILLE — CINEMA « EDEN », RUE ST-JUST
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 23 ԱՊՐԻԼ
PARIS — SALLE FARALICQ, RUE YVES TOUDIC
Ապահովեցէք ձեր տեղերը — Ներկայացումները կը սկսին ժամը 20,30-ին

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃԵԱՆ՝ «ՎԱՐԴԱՆԱՆՑ», ՊԱՏՄԱԿԱՆ ՎԷՊ, Ֆրանսերէն

Les *Vartanane,* les compagnons du Connétable Vartan Mamigonian, sont les héros et les 1036 martyrs qui, en 451, à la bataille d'Avaraïr, se sont sacrifiés à leur patrie. Aux 250.000 hommes du Roi des Rois, aux fameux Immortels, aux éléphants, Vartan ne peut opposer que 15.000 chevaliers et 45.000 manants accourus à son appel. Combat désespéré dont l'Arménie sortira pourtant victorieuse, arrêtant pour plus d'un millénaire l'invasion de l'Occident.

Vartanane est une puissante évocation historique, épique, colorée, animée, grouillant de personnages inoubliables, basée sur une étude et sur une connaissance précise des lieux et des événements. L'on comprend que Louis Aragon ait exprimé le désir de voir traduit le grand livre du dramaturge, poète et historien de l'Arménie Soviétique, T. Démirdjian.

traduit de l'arménien par Dikran Kirazian, présenté et adapté par Victor Gardon. 336 p. 15 F.

STOCK, 6, rue Casimir-Delavigne, Paris 6e

ԷՒՐՈՊԱՅԻ

ՄԵԾԱԳՈՅՆ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆ

ՀԷԼՎԱ
ԼՈԳՈՒՄ
Սուսամ –
ՀԷԼՎԱ

LE BOSPHORE
MARQUE DEPOSEE

ԹԱՀԻՆ
ՇԱՐՈՑ
(ՌՈՃԻԿ)
ՎԱՐԴԷ-ԱՆՈՒՇ

ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ...
CHOC-ALVA • CHOCO-LOC

Sté le BOSPHORE
SIÈGE SOCIAL
2, Rue Louis Astouin Marseille (2ème)

ՅԱՌԱՋ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15068-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝	Տար· 60 Ֆ·	Վեցամսեայ՝	35 Ֆ·
Արտասահման՝	Տար· 75 Ֆ·	Հատը	0·30 Ֆ·

ԵՐԵՔՇԱԲԹԻ
14
ԱՊՐԻԼ
MARDI
14 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9984

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9984

ՇԱՐԺՈՒՄ

Անցեալ գարու մեծանուն անգլիացի մանկավարժ ու իմաստասէր Թոմաս Հէնրի Հաքսլի կը վկայէ .

«Կեանքի վախճանական նպատակը ոչ թէ գիտութիւնն է, այլ շարժումը »:

Հեղինակը չէ մանաւանդ եւ չէ մեկնաբանած, թէ ինչ կը հասկնայ իր բառին մէջ տեղ գտած գիտութիւն եւ շարժում բառերով :

Եւ սակայն, հարկ չկայ ենթադրու-թեանց կամ կռահումներու :

Մանաւանդ, երբ յիշենք, որ մտածումի առանցքը կը կազմեն կեանքը եւ անոր վախճանական — ուրեմն նաեւ՝ դերա-դրյն — նպատակը :

Այդ ոսկեհակին տակ դիտուած , բա-ռերն առաջինը, դիտութիւնը՝ երկու ձեւով կրնայ ներկայանալ :

Առաջինը ինքնարժէք եւ ինքնաբաւ է : Գիտութիւն՝ յանուն գիտութեան :

Նման պարագայի կը ստացուի տեղե-կութեանց եւ փորձարկութեանց չեմա-րան մը : Մարդուն ու բնութեան վերա-բերող դաղտնիքներ կը պարզուին, հար-ցեր կը լուծուին, դիւտեր կը կատար-ուին : Այս բոլորի հեղինակ գիտնական-ները աւելի կը հմտանան : Կը ճոխանայ նաեւ անոնց իմացական ու գիտական պաշարը :

Ու թէեւ անառարկելիօրէն մեծարժէք է այս բոլորը, սակայն կեանքի վախ-ճանական նպատակին ծառայելու տեսա-կէտէն ապարդիւն կը մնայ, եթէ պահ-պանուի ինքն իր մէջ եւ ինքն իրեն հա-մար :

Որպէսզի գիտութեան այս նուաճում-ները կարենան կեանքի վախճանական նը-պատակին ծառայել, հարկ է , որ «շարժ-ման մէջ դրուին»:

Հաքսլիի բանաձեւումին հարատած մնացած ըլլալու համար, թերեւս աւելի լաւ ըլլար ըսել· հարկ է, որ ծառայն այն մեծ շարժումին, որ ինքը կեանքն է՝ վախճանական ուղեցոյց կեանքը: Այսպիսով, դիտութիւնը երկրորդ ու կա-տարելագոյն տարրեր ձեւով ներկայացած պիտի ըլլար :

Կը թուի, թէ բացարձակ ճշմարտու-թիւն մը բանաձեւած է անգլիացի լ-սաստէրը :

Որովհետեւ անառարկելի իրողութիւն է, որ՝ հիմնականը շարժումն է :

Նուաճումներով, դաղափարներով , խորհուրդներով լի այն անօրինակ շար-ժումը, որ նաեւ Մարդկային Պատմու-թիւն կը կոչուի :

Այս է, որ պէտք չէ դանդաղի , պէտք չէ ճահճանայ, պէտք չէ դառնայ ոգե-դուրկ եւ պարպուած ամէն խանդավա-ռութենէ :

Անարդար եղած պիտի չըլլանք երէց-ներու հանդէպ, եթէ վկայենք, որ վերի իրողութիւնը երիտասարդները չատ ա-ւելի հիմնովին կ'ապրին, քան անոնք , որոնք արդէն իսկ ապրած են կեանքը ու թերեւս յոդնած, թերեւս վհատ, այլեւս կը նախընտրեն իմաստուն անչարժու-թեամբ մը կեանքը դիտելով բաւարար-ուել :

Բովանդակ մարդկային իրականութիւ-նը, ի վերջոյ , հետեւանքն է խանդի ու խանդավառութեան : Եւ իր կարգին, նաեւ դիտութիւնը հետեւանքն է այս իրո-դութեան :

Ներկայ գուրս ու տխուր օրերուն, ա-ռաւելաբար ա՛յս է, որ կը պակսի մեզի՝ շարժումը: Խանդով ու խանդավառու-թեամբ լի շարժումը :

Փոխուա՞ծ են պայմանները: Այո՛ :

Աւելի դժուարացա՞ծ է խանդավառ դործը: Դարձեալ՝ այո :

Բայց պատկառելո՞ւծ են կենսունակ շար-

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՅՈՅՆԵՐՈՒ ԴԷՄ ՄԻՋՈՑՆԵՐ ՊՈԼՍՈՅ ՄԷՋ

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻՆ ՏՊԱՐԱՆԸ ԿԸ ՓԱԿՈՒԻ

Իմէթ Ինէօնիւ որոչեց Պոլսոյ Յոյնե-րէն վրէժ առնել, հանդարտեցնելու հա-մար կատղած Թուրքերը որոնք անպայ-ման զօրք կ'ուղեն դրկել Կիպրոս :

Այս առընչութեամբ, թրքական կա-ռավարութիւնը որոշած է ջնջել Լօզանի դաշնագրին այն յօդուածները որոնք կը վերաբերին փոքրամասնութեանց իրա-ւունքներուն :

Այսպէս Ոլուս կը դրէ արդէն «բազ-մաթիւ դէնքեր ունինք Յունաստանի դէմ»: Չէինք մտածած օգտագործել ցորչափ Մակարիոսը ունէինք իբրեւ մի-ակ խօսակից »: Իրրեւ հետեւանք, ար-դէն իսկ Պոլսոյ 330 Յոյներու արգիլուա-ցաւ իրենց արհեստը չարունակել : Անոնց մէջ՝ բժիշկ, հիւանդապահ, առտնին բոյժ եւն· եւն·: Այս որոշումը մեծ խան-դավառութեամբ կ'ընդունուէր թրքական մամուլին կողմէ, որ կ'աւելցնէր թէ Պոլ-սոյ 12 հազար Յոյները պէտք է հեռա-նան :

Ինէօնիւի փեան Մէթին Թոքեր Աբդ-

ժումի մը առջեւ դիպուող խոչընդոտնե-րը :

Կրկին՝ այո :

Եւ սակայն, այս «այո»ները պատճառ պիտի հանդիսանան ոչ թէ նուազեցնելու, այլ ընդհակառակն՝ կրկնապատկելու ու տասնապատկելու մեր ճիգերը :

Յատկապէս երիտասարդներու պարա-դայն, անոնց չարքերուն մէջ այսօր չատ աւելի համալսարանաւարտ, բարձրա-դոյն կրթութեան տիրացած ու դիտուն ներկայացուցիչներ կան, քան կային առ-կէ տասնըհինդ – քսան տարի առաջ :

Սակայն, նուազած եւ դգալապէս պակ-սած է խանդավառութիւնը :

Ոգեկան, դաղափարական, հանրային , ազգային խանդավառութիւնը :

Բժիշկ, առտնաբոյժ, ճարտարապետ, ճարտարագէտ, իրաւագէտ եւ ամէն տե-սակի «դէտ»եր կան մեր մէջ, որոնք հան-րային ու ազգային տեսակէտէ անչարժ տարր մը կը ներկայացնեն :

Անչարժ, որովհետեւ չունին ոչ կորով, ոչ կիրք :

Զուտ իմացական դեռնի վրայ, չատ ա-ւելի լաւ կը տրամաբանեն եւ իրենց մըտ-քերը չատ աւելի յստակօրէն կը բանա-ձեւեն, քան այդ կ'ընէին տասնըհինդ – քսան տարի առաջուան մեր երիտա-սարդները :

Եւ սակայն, մինչդեռ այս վերջինները կրակ ու բոց էին, նորերը տակաւին չվառուած, մոխրացած են արդէն :

Մեր հանրային կեանքը, իր կազմա-կերպչական կառոյցով, իր աւանդական գործունէութեան մեքենայական կիրա-ռումով, իր այլեւս ընդունուած ձեւերով ու կաղապարներով կանդուն կը մնայ :

Ասիկա, սակայն, չարժում չէ՛ :

Ամէն դնով , կառոյցը նաեւ ոգի պէտք է ունենայ :

Ամէն դնով , կառոյցը նաեւ խանդ ու խանդավառութիւն պէտք է ունենայ :

Ամէն դնով , կառոյցը չարժման մէջ պէտք է ըլլայ :

Այլապէս կը դառնայ նման այն առա-դասին, որուն ոչ միայն մեծ հովերը , այլ անդամ փոքր քամին կը պակսի եւ որ փոթ առ փոթ կայմին չուրջ կը ծաւալի :

«ՅՈՒՍԱԲԵԱ»

թերթին մէջ կը դրէր նոյն օրը .— Ժա-մանակը եկած է որ Ֆէների Պատրիար-քարանը եւ Պոլսոյ Յոյները պատրաս-տուին մեկնելու : Պէտք է վերաքննել պատրիարքարանի եւ Պոլսոյ Յոյներու վե-րաբերող պայմանագիրը : Այդ ալ պի-տի ընենք : Թուրք կառավարութիւնը վըճ-ռական կերպով որոշած է : Եւ Մեթին Թոքէր կը չարունակէ .— Անոնք որոնք արկածախնդրի մը ակռսը մտնելով , նկատի չեն առներ երկու երկիրներու հասարակաց չահերը այն աստիճանի որ կարեւորութիւն չեն տար Թուրքեւհելլէն բարեկամութեան պէտք է դիտնան, որ մեր կարդին որ մեր երկրին մէջ չենք հանդուրժեր իրենց հայրենակիցներուն ներկայութեան :

Ըստ տրուած տեղեկութեանց , Պոլսոյ յոյն դաղութը 12 հազար հոդիէ կազմը-ւած է, որոնց մէջ երեք հարիւր ուսանող, մնացեալը չիսուն հազար Յոյները Ռումլար անունով ծանօթ, թրքահպա-տակ են եւ «սկզբունքով» նեղութիւն պէտք չէ ունենան :

« Տիւնիա » թերթն ալ նոյն լեզուն կը դործածէ, կը դիտէ նոյնիսկ թէ ֆրան-սական մամուլը զօրավիդ կեցած է Յու-նաստանի, մանաւանդ նշանաւոր « Լը Մոնտ»ը, որուն կիպրոսի Թղթակցին անունն ալ Ալեքսս Քոնսթանտինեանէս է: «Քանի մը օրէ Թուրքիա իր դիմացը ու-նի ոչ թէ Մակարիոս մը այլ յոյն կողմ-նակիցները »:

Կիպրացի աւազակներու պետը — յոյն վարչապետն է » կը չեչտէ Թուրք թեր-թը· Ճիմհիւրիէթ աւելի մեղմ լեզու կը դործածէ եւ յոյս կը յայտնէ թէ խաղաղ լուծում մը դտնուի , բայց կ'աւելցնէ թէ փափաքարէուի ցարդ բռնած դիրքը մեծ յոյսեր չի տար վանդի մեղմացնելու տեղ Մակարիոսի փափաքները ընդհակա-ռակն՝ զօրավիդ կը կենայ անոնց : »

Պոլսէն կը հաղորդեն նաեւ թէ Ներքին նախարարը վերջ դրած է տիեզերական պատրիարքարանի տպարանին դործունէ-ութեան, այդ «դործունէութիւնը համա-պատասխան չէր Լօզանի դաշնադրին տրամադրութեանց»: Հոն կը տպուէր նաեւ Ափոսթոլոս Անդրէաս պատրիար-քարանի տեղեկադիրը :

Աթէնքի մէջ, յոյն թերթերը չատ կատ-դած են Թուրքիոյ տուած այն որոշումին դէմ, որ տրուած է Պոլսոյ Յոյներուն նկատմամբ եւ «վայրագ չանթաժ» մը կ'որակէ Անգարայի ձեռք առած միջոց-ները :

Ցիշենք որ անաչառ Հանրի Պենադէ , Երկուշաբթի օր, անդամ մը եւս անդրա-դառնալով կիպրոսի ցաւոտ հարցին եւ Անգարայի փոխ – վրէժին Պոլսոյ Յոյնե-րուն վրայ, կը դատախարակէ Թուրքերը որ այդքան «փառաւոր» միջոցներու կը դիմէ :

Մինչ Մակարիոս Աթէնքի մէջ կը չա-րունակէ իր խօսակցութիւնները, նոր միջադէպեր պատահած են կղզիին մէջ :

Մակարիոս Արք· տեսնուած է նաեւ Զօր· Ղրիվասի հետ: Կը թուի թէ համա-ձայնութեան մը պիտի յանդին :

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ԱԼԵՔՍԱՆՏՐ ՍՈԼԻԵՆԻՑԻՆ , որ հեղի-նակն է «Իվան Տէնիսովիչի օրը» հակա· սթալինեան նորավէպին, Լենին մրցանա-կը պիտի չտանայ Պրաւդայի մէջ լոյս տեսնեցա ծանր քննադատութեան մը պատճառաւ: Նովի Միր կը հովանաւորէր անոր թեկնածութիւնը , բայց կուսակ-ցութեան պաշտօնաթերթը կը դրէ թէ դործը, զանազան պատճառներով արժա-նի չէ այդ մրցանակին: «Դաղափարական դեռնի վրայ, դործը մեծ թերութիւններ ունի, հերոսին ներքին աշխարհը չատ նախնական է» կը դրէ համայնավար

ԼԻԲԱՆԱՆԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԴԱՇՆԱԿ – ՔԱԹԱԷՊ ՅԱՆԿԸ ԱՆՄՐՑԱԿԻՑ ՄՆԱՑ ՊԵՑՐՈՒԹԻ ՄԷՋ

Այս ցանկին հինգ թեկնածուները՝ Պ· Պ· Փիէռ Ժեմայէլ, Մովսէս Տէր Գալուստեան, Խաչիկ Պապիկեան, Սուրէն Խանամիրեան եւ Թոզէփ Զատէր ընտրուած են արդէն

Ուրբաթ դիշեր ժամը 12ին , լրացաւ Պէյրութի եւ Լեռնալիբանանի մէջ թեկ-նածուներու արձանագրութեան պայմա-նաժամը :

Գլխաւորաբար Պէյրութի առաջին ըն-տրաշրջանին մէջ, բազմաթիւ օրերէ ի վեր, Դաշնակ – Քաթաէպ ցանկին դէմ երկրորդ ցանկ մը կազմելու համար կա-տարուած աշխատանքները ձախողութեան դատապարտուեցան :

×

Պէյրութի առաջին ընտրաշրջանին մէջ, երկմիլիոնէ աւելի դիշեր արձանագրուած էին հետեւեալ թեկնածուները .

1 Մարօնի՝ Պ· Փիէռ Ժեմայէլ, երեք Հայ՝ Պ· Պ· Մովսէս Տէր Գալուստեան , Խաչիկ Պապիկեան եւ Սուրէն Խանամիր-եան, մէկ հայ կաթողիկէ Պ· Թոզէփ Զա-տէր: Այս համայնքներուն յատկացուած հինդ աթոռներուն համար այլ թեկնա-ծուներ ներկայացած չըլլալով, վերոյիշ-եալ թեկնածուները ինքնաբերաբար ըն-տրուած կը նկատուին: Ցանկին միւս անդամներուն համար պարադան տարբեր է, որովհետեւ թեկնածու արձանագրը-ուած են մէկ կամ երկու այլ անձեր : Այսպէսով, յոյն – կաթողիկէ համամնքին համար, բացի մեր ցանկակից Պ· Անթու-ան Սեհնաուիէն, արձանագրուած են՝ Պ· Պ· Սամի Ջրէյք եւ Թոզէփ Ապպուտ : Ցոյն – օրթոտոքս մեր ցանկակից Պ· Ցուսէֆ Պուէրոսի դէմ՝ Պ· Պ· Էլի Ֆա-յսէ եւ Սամիր Խսհակ: Բողոքական ցանկակից Պ· Շարլ Սաատի դէմ՝ Պ· Պ· Երուանդ Ապաճեան եւ Սէլիմ Աատի:

Պ· ՇԱՄՈՒՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԱԾ ՇՈՒՖ

Նախկին նախագահ Պ· Քամիլ Շամուն, որուն համար տարաձայնութիւններ ե-դան, թէ Պէյրութէն կամ Պաաբդայէն պիտի դնէ իր թեկնածութիւնը, վերջնա-կանապէս երէկ արձանագրուեցաւ Շուֆի մէջ, ուր ընտրապայքարի պիտի իջնէ Պ· Քամալ Ճոմպլաթի ցանկին դէմ :

թերթը, որ կասկածի կ'ենթարկէ նոյն – իսկ դերքին դրական առաւելութիւննե-րը:

ՊՐԱԶԻԼԻ նախագահ ընտրուեցաւ Զօր· Պրանքօ առանց դժուարութեան :

ՄՈՍԿՈՒԱ վերադարձին, Խրուչչեւ նոր ճառ մը խօսեցաւ , բայց այս անդամ , Զինագիներու վրայ յարձակումէ աւելի մեղմ էր, թէեւ չեչտեց թէ վճռական հարուած մը պէտք է տալ Մաոյի դոր-ծին: Խորհ· Միութեան եւ Հունգարիոյ հրատարակած միացեալ դեկոյցը կը դա-տապարտէ Զինագիները: Խրուչչեւի հա-մար սակայն Ռումանիոյ դիրքը մտահո-դիչ է , արդարեւ վարչապետը ջերմ յայտարարութիւն մը ըրաւ փեքինի դես-պանին :

ՊԵԼԺԻՈՑ մէջ, կառավարութեան եւ բժիշկներու բանակցութիւնները խըզ-ուեցան : Կառավարութիւնը զօրակոչի հրաման տուաւ 3600 բժիշկներու, որոնք պահեստի սպայ էին :

Ո՛ՒՐ ԳԱՅԻՆ, Ո՛ՒՐ ՄՆԱՑԻՆ

ՄԵՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ

—o—

Շատ են մեր կորուստները, թէ՛ ֆիզիքական, թէ մշակութային: Այստեղ խօսքը առաջիններուն մասին չէ, երկրորդ – ներու մասին է :

Ուրիշ տեղ եւ ուրիշ առիթով յիշատակած եմ թիւեր ու վկայութիւններ, ցոյց տալու համար, թէ մեր ձեռագրատունները հարստութեան կրկինէն աւելին, թերեւս շատ աւելին կորսուած է ընդմիշտ :

Պատերազմի, գաղթի ու փախուստներուն բազմաթիւ մատենադիրներ փճացած են : Շատ է թիւը նաեւ այն ձեռագիրներուն, որոնք եկեղեցիներու եւ խոշոր վանքերու հիմերուն տակ թաղուած են.. ապահովութեան համար եւ հոն ալ մնացած են կամ կողոպտուած են :

Սիւնեաց պատմիչը՝ Ստ. Օրբէլեան կը վկայէ, թէ սելճուքները 1170 թուին այրած – ոչնչացուցած են Տաթեւի ձեռագրատունը հազարերդի մէջ, ուր կը գտնուէին չուրջ ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ձեռագիր մատեաններ :

Լէնկ – Թիմուր , Հայաստանի արշաւանքէն վերադարձին, հաւաքել կուտայ հայերէն գիրքերը եւ կը փոխադրէ իր մայրաքաղաքը՝ Սմըրղանտ: Հետք իսկ մնացած չէ հիմա անոնցմէ :

Նոյն ճակատագրին կ'ենթարկուին բազմաթիւ ուրիշ ձեռագրեր արաբական , սելճուքեան եւ մոնկոլ – թաթարական արշաւանքներու օրերուն: Վիլլոտ հայապէտին վկայութեամբ՝ «յայնժամ գրեթէ հայ գրեանցն ամենեւեան մաշեցան ի հուր » :

Հայաստանէն չուրջ 40·000 տուն հայեր գաղթած են Լեհաստան, օտար արշաւանքներու առեն: Լվովի Հայոց եկեղեցին մէջ, ինչպէս կը գրէ Դաւրիժեցի, կար գանձատուն մը, ուր պահուած էին հայերէն « գրեանք, աւելի քան զհազար փերթ » : Ո՞ւր են հիմա այս «գրեանց»ը:

Մխիթար Այրարատեցի (15րդ դար) կը վկայէ իր կարգին , թէ այդ դարուն այլեւայլ կողմեր գտնուած հայերէն գիրքերը եթէ հնար ըլլար «ժողովել ի մի վայր, աւելի գոյր բան զհազար բեռն » :

Հաղբատի վանքը գրչագիրներու եօթը պահեստներ ունէր : Ոմն Պետրոս սարկաւագ, « լալիրչ եւ ազահ բարուք », ամէն ինչ կը քանդէ գանձ փնտռելու համար : Ի վերջոյ կը մտնէ գրչագրերու պահեստարանը, ուր կը գտնուէին « անհամար գրչագիրներ ու երկաթագիր հնագոյն եւ ընտիր մատեանք »: Ականատեսներ կը պատմեն, թէ սարկաւագը 10 – 12 ոտնաչափ բարձրութեամբ դէզ մը կազմեր եւ կրակի տուեր է այս «ընտիր մատեան – ք՛ը » :

Սիմէոն Երեւանցի կաթողիկոսին օրով (1763 – 1789), Սեւանայ վանքին անարժան վանահայրը, ոմն Յովհաննէս, հաւաքել կուտայ վանքին բոլոր «հնամաշ » գիրքերն ու մագաղաթները եւ իրեն պէս ապիրատներու կը հրամայէ ուղղակի ծովը թափել :

Հինատեն Հայաստանի մէջ սովորութիւն կար մեռած մարդոց , մանաւանդ գրասէր մարդոց հետ ձեռագիր թաղել : Նման դէպք մը կը պատմէ Աբրահամ Այվազեան իր «Շար հայ կենսագրութեանց» գործին մէջ:

«Օր մը .— կը գրէ Այվազեան.— կրեցտացի Հայ մը կը ներկայանայ Հայր Ալիշանի եղբօր՝ հնամօտյզ Ալիշան էֆէնտիի եւ, ցոյց տալով ձեռագիր մը, կ'ըսէ. « Այս տեսակ տասը կտոր ձեռագիր թաղուեցաւ կրետացի Հայու մը հետ, որ շատ կը սիրէր զայնս»:

Ալիշան էֆէնտի շատ կը յուզուի ի լուր այս յայտնութեան, իսկ կրետահայը , իբր թէ մեղմելու համար անոր վիշտը , կ'աւելցնէ.— Հոգ մի՛ ըներ, շատ ու շատ հին էին, շա՛տ հին...

Ի՞նչ գործ ունէին այս ձեռագրերը կրետէի մէջ. ո՞վ տարած էր զանոնք այս հեռաւոր կղզին, ե՞րբ եւ ինչո՞ւ :

Սակայն չերկարենք չարքը:

Վերջերս կրկին պատեհութիւն ունեցայ կարդալու Լինչի «Հայաստան»ը: Աղթամարի վանքի մասին խօսելու առիթով՝ անգլիացի ուղեգիրը կը վկայէ իր գործի երկրորդ մասին մէջ (Տաճկահայաստան):

« Վերադառնալով վանական շրջափակը, խնդրեցի որ ինձ ցոյց տան գրատունը , եւ ահա մեզ առաջնորդեցին փոքր եւ բռածեփուած սենեակ մը: Հինգ փոքր դարակներ, որոնք սենեակին մէկ կողմը կը գրաւէին, վանականներուն մօտ գտնուած բոլոր ձեռագիրները եւ գիրքերը կը պահէին, ո՛չ վարդապետը եւ ոչ ալ միւսները գաղափար ունէին անոնց բովանդակութեանը մասին, բայց որեւէ մեծ կրցաւ ճնշել , ձեռագրերը կրօնական նիւթերու վրայ կը խօսէին. երկու բառեր, որոնք բեւեռագիր արձանագրութիւններ ունին, ասոնցմէ մին բոլորա – ձեւ է, ուրեմն Մեծուասի մէկ արձանագրութիւնն է ասիկա, որ կղզիին տրուած այցելութիւն մը կը յիշատակէ: Այս թանկագին առարկան Քիւրտերու կողմէ յափշտակուած է տարիներ առաջ»:

Այս «արձանագրութիւն »ը ուղղակի կապ չունի անշուշտ մեր կորուստներուն հետ, բայց ցոյց կուտայ, թէ ինչ ճակատագիր վերապահուած էր մշակոյթի պատմութեան համար թանկագին աղբիւրներու :

Սակայն մեզ առաւելաբար կը շահագրգռէ Լինչի վկայութեան երկրորդ մասը, որ ահաւասիկ.

« Ուշըր իր ծանօթ գործին 332րդ էջին վրայ կը պատմէ, թէ Քիւրտերը առած տարած են բազմաթիւ ձեռագիրներ ու զանոնք պատռտած՝ պարզապէս զուարճանալու համար , իսկ կողոպտուած գործած են իրենց կօշիկներուն ներքնակ շինելու »:

Այս վկայութիւնը նորութիւն չէ մեզի համար , բայց յաւելեալ փաստ մըն է այն մասին, թէ մեր ձեռագրական հարստութենէն փրկուածները նչխար մը համարելու է մինչեւ հիմա չգտնուածներու եւ չգտնուելիքներու բաղդատմամբ , ինչպէս արդարօրէն կ'աւաղէր Հայր Ալիշան :

1915ի տարագրութեան ընթացքին հայերէն ձեռագիրներու թերթերով յաճախորդի համար պարկ կը շինէին Թուրքի Թուրք նպարավաճառները, իսկ Քիւրտերը պարզապէս կը պատռէին կամ կօշիկի ներքնակ կը շինէին ...

Հակառակ այս բոլոր կորուստներուն , մենք այսօր ալ ունինք դեռ 25·000 ձեռագրեր :

Իրակա՛ն մեծատուն ...

Բ. ԹՈՇԵԱՆ

ԹՈՐԱՄԱՆԵԱՆԸ

—o—

(Բ. եւ վերջին մաս)

Մի օր, մի երիտասարդ, դէսից – դէն – նից խօսելով , յայտնեց , թէ այն ժամանակ, երբ Եւրոպայում առաջ է եկել վերածնութիւն, հիւմանիզմ, Հայաստանում եղել է միայն բարբարոս իրականութիւն, չեն յարգել մարդիկ իրար, իսկ ղինուորները՝ նրանց արդէն համարել են անասուններ : Թորամանեան լսում էր անչարժ եւ թաւ պեխերի տակ ժպտում աննշմարելի : Իսկ երբ երիտասարդն աւարտեց իր գիտական ղեղումը, Թորամանեան ձեռքը դրաւ նրա ուսին եւ ասաց իր ձայնին յատուկ խըղդոցով .

— Ողեւորութիւնդ կը գովեմ, տղաս : Բայց հիւմանիզմը Հայաստանում եղած է աւելի վաղ : Պատմութիւնը ճիշդ չէնք դրեր կամ իւրաքանչիւրը ուզածին պէս կը գրէ : Ամէն պառաւ իր մածունը կը գովէ : Կարդացա՞ծ ես Նարեկացու եւ միւս հայ տաղերգուներու գործերը: Ո՞չ ... Ուրեմն կարդա: Հէնց միայն տիկին Շուշան Կամսարականի բարի վերաբերմունքները Ը. դարում՝ կը հերքէ քո եւրոպացիներուդ կեղծ հիւմանիզմը , որ արգելք չեղաւ ահաւոր հաւատաքննու – թեան եւ «Բարդողիմոսեան դիւցներ»ուն: Բարբարոս իրականութիւն կ'լսես : Բայց իմացիր, որ այդ բարբարոս իրականութիւնը մեր երկրում ստեղծած էին մեր Թշնամիները, մեղի նուաճող բարբարոսները... Այո: Ինչ կը վերաբերի ղինուորներուն՝ նոյնպէս կը սխալիս : Ձինուորը միշտ յարգուած է հին Հայաստանում թէ վարդանանց օրերում եւ առաջ ու յետոյ: Ամբերդի կողմը չարձան կայ է. դարից եւ վրան գրած է ինչ : « Պատերազմում բոլոր ղինուորների յիշատակին » :

— Հայաստա՞ն, — զարմացաւ երիտասարդը :

— Այո, Հայաստանում, տղաս: Փախչիս աշրոտ տեսար՝ մեղի ջաղացքարծեցիր: Երկիրը աղքատ տեսար՝ մի բարբարո՞ս համարեցիր... Հասկացանում, այո, է. դարից, կայ այդ մի յուշարձան: Կարող ես գնալ եւ տեսնել անձամբ :

Այդ օրերին նա, չնայած գրում էր այնքան կարեւոր հետազօտութիւններ, բայց զանգատւում էր, թէ գործ չի տալիս: Նրա համար իսկական գործ ղումներն էին, նոր յուշարձանները նաբերելը կամ այդ յուշարձանները սումնասիրելը : Այստեղ նա իրեն զգում էր իր տարերքի մէջ. նոր բան հնութիւններում. այսինքն՝ հին նոր թիւն ... եւ այդպիսի աշխատանքով դնում էր սիրով: Ու մի անգամ ասաց, տարակ թէ Օշական գնալիս, ձիուն էր խանդակի հանդիպելով միւս մասնագէտների հետ Թորամանեանը նը եւս վնասուել էր: Ակադ. Թամանեան էր զգացել, նկարիչ Տարայի աչքի տակը քերծուել էր ահագին, երրորդի ոտն էր ցաւել, իսկ Թորամանեան, որ ընկել էր գլխի վրայ՝ ուշացել էր եղել. եւ նրան ուշքի բերելու համար շատը ջուր էին լցրել գլխին, Թոքերի բորբոքում ստացաւ ... Ալ. Թամանեանի պիտի առնի որ նա մեծ հոգածութեամբ չրջապատի հիւանդին. մի քանի անգամ բժիշկ տարաւ էջմիածին, մինչեւ որ կանդնեցրեց իր սիրելի «սանուհուն» ինչպէս սիրում էր անուանել նրան Թամանեանը: Եւ երբ Թորամանեան, եա Հարցրի, թէ չա՞տ տանջուեցաւ :

— Է, ըշտէ. գործն առանց ցաւի չի նում ...

Նոյն այդ տարին էր կարծեմ, որ էննայից ստանալով իր նիւթերը, ամուսնացաւ Ջուլին նուիրուեց իր ուսումնասիրութիւններին եւ էջմիածնում, եւ երեք տեղափոխուելուց յետոյ: Գրում էր սելու, ինչ ունէր, փրկելու՝ ինչ կարող էր: Ու յաճախ չաբաթներով, ամիսներով չէիր տեսնի նրան դուրսը: Ու այդ տարիներ ...

Մի օր էլ լսեցինք՝ հիւանդ է: Մի քանի ընկերով գնացինք տեսութեան : Ամէն օր՝ պառկած էր, եւ անկողնի մէջ էր նոյն կորովի, նոյն ամուր լեռնը: Այդ իսկ պատճառով վստահ էինք, այդ կարծր Փիղիքականի տէր մարդը յաղթահարի իր նոր հիւանդութիւնը :

Այդպէս էլ յուսադրեցինք.

— Կը յաղթէք, կը յաղթանակէք, կը շարունակէք ձեր սիրած գործը : Ձեղնից դեռ շատ բան ենք սպասում

Հայաստանում թէ վարդանանց օրերում առաջ ու յետոյ: Ամբերդի կողմը չարձան կայ է. դարից եւ վրան գրած է ինչ : « Պատերազմում բոլոր ղինուորների յիշատակին » :

— Հայաստա՞ն, — զարմացաւ երիտասարդը :

— Այո, Հայաստանում, տղաս: Փախչիս աշրոտ տեսար՝ մեղի ջաղացքարծեցիր: Երկիրը աղքատ տեսար՝ մի բարբարո՞ս համարեցիր... Հասկացանում, այո, է. դարից, կայ այդ մի յուշարձան: Կարող ես գնալ եւ տեսնել անձամբ :

Այդ օրերին նա, չնայած գրում էր այնքան կարեւոր հետազօտութիւններ, բայց զանգատւում էր, թէ գործ չի տալիս: Նրա համար իսկական գործ ղումներն էին, նոր յուշարձանները նաբերելը կամ այդ յուշարձանները սումնասիրելը : Այստեղ նա իրեն զգում էր իր տարերքի մէջ. նոր բան հնութիւններում. այսինքն՝ հին նոր թիւն ... եւ այդպիսի աշխատանքով դնում էր սիրով: Ու մի անգամ ասաց, տարակ թէ Օշական գնալիս, ձիուն էր խանդակի հանդիպելով միւս մասնագէտների հետ Թորամանեանը նը եւս վնասուել էր: Ակադ. Թամանեան էր զգացել, նկարիչ Տարայի աչքի տակը քերծուել էր ահագին, երրորդի ոտն էր ցաւել, իսկ Թորամանեան, որ ընկել էր գլխի վրայ՝ ուշացել էր եղել. եւ նրան ուշքի բերելու համար շատը ջուր էին լցրել գլխին, Թոքերի բորբոքում ստացաւ ... Ալ. Թամանեանի պիտի առնի որ նա մեծ հոգածութեամբ չրջապատի հիւանդին. մի քանի անգամ բժիշկ տարաւ էջմիածին, մինչեւ որ կանդնեցրեց իր սիրելի «սանուհուն» ինչպէս սիրում էր անուանել նրան Թամանեանը: Եւ երբ Թորամանեան, եա Հարցրի, թէ չա՞տ տանջուեցաւ :

— Է, ըշտէ. գործն առանց ցաւի չի նում ...

Նոյն այդ տարին էր կարծեմ, որ էննայից ստանալով իր նիւթերը, ամուսնացաւ Ջուլին նուիրուեց իր ուսումնասիրութիւններին եւ էջմիածնում, եւ երեք տեղափոխուելուց յետոյ: Գրում էր սելու, ինչ ունէր, փրկելու՝ ինչ կարող էր: Ու յաճախ չաբաթներով, ամիսներով չէիր տեսնի նրան դուրսը: Ու այդ տարիներ ...

Մի օր էլ լսեցինք՝ հիւանդ է: Մի քանի ընկերով գնացինք տեսութեան : Ամէն օր՝ պառկած էր, եւ անկողնի մէջ էր նոյն կորովի, նոյն ամուր լեռնը: Այդ իսկ պատճառով վստահ էինք, այդ կարծր Փիղիքականի տէր մարդը յաղթահարի իր նոր հիւանդութիւնը :

Այդպէս էլ յուսադրեցինք.

— Կը յաղթէք, կը յաղթանակէք, կը շարունակէք ձեր սիրած գործը : Ձեղնից դեռ շատ բան ենք սպասում

ՄԱԿԱՐԻ ՏՂԱՆ ՄԱՐԳԱՐԸ

—o—

Դռնէն անցած պահուն ներս մտաւ դըբացի Մարուչը , փոքրիկ Եղսիկին հետ:

Բա, Մարզարն ինչքան է մեծցեր: Տըղայ, էդ սատանի լաթերը քեզի չի սաղեր, խուրձ վերցնող երկու մատնի ես դարձեր :

Մարզարը եւ Եղսիկը իրարու նայեցան ու աչքերնին վար առին չիկնոտ: Զգիտէին՝ ինչո՞ւ այլեւս նախկին համարձակութիւնը չունէին : Անոնք նոյնիսկ հիսեցան իրարու հետ: Սակայն, Եղսիկը երբեմն աչքերը վեր կ'առնէր ու դադտուկ կը դիտէր Մարզարի փանդալոնը , կօշիկները, մանաւանդ փողկապը :

Մարզարը պատրաստուեցաւ խօսիլ Եղսիկի հետ : Ի՞նչպէս սկսէր:

« Արդեօք դպրոցը կը չարունակէ՞ք , Եղսիկ»: Զէ, չեղաւ :

« Մխի՛թ աղպրոց կը չարունակէք, օրխորդ Եղսիկ»: Այս աւելի լաւ է : Եւ կամ թէ, «Դպրոցի արձակուրդը սկսա՞ւ » : Աւելի լաւ է ըսել, «Դուրեան կարդացե՞ր էք, օրխորդ Եղսիկ »:

Ձիշդն ըսելով Մարզարը չգիտէր՝ ո՞րը հարցնել : Վերջ ի վերջոյ, նախընտրեց հարցնել վերջինը: Սակայն, ամէն անդամ, որ կ'ուզէր հարցնել՝ սիրտը կը թափրտար ու կը չփոթէր: Իր ծնողքի հարցումներուն յաճախ չէր պատասխաներ, նոյնիսկ չլսեց, երբ հայրը փափաք կը յայտնէր, որ յառաջիկայ կիրակի եկեղեցին դիրքը տղան կարդար. այս մասին Տէր Անտոնին պիտի խօսէր :

Եղսիկը մօր թեւէն բռնած դուրս ելաւ, ու Մարզարը չկրցաւ խօսիլ, իր հարցումը չկրցաւ ընել :

Այդ երեկոյ մայրը նկատեց, որ զատակը լուռ է :

— Ղուրպան Մարզար, հիւա՞նդ ես :

— Չէ, մայրիկ, տաք միջօրէի ճամբորդութիւնը նեղացուցիչ էր մի քիչ :

— Հէլպէթ, ջորիի վրայ նստելէն մարդ կը խոնջենայ. կ'երեւայ՝ ջորեպան Թադոսի հետ եկար,— վրայ տուաւ հայրը :

×

Հունձքի շրջանն էր, Գիւղացիները մեծով պղտիկով աշխատանքի մէջ էին, բոլորն ալ արեւուն տակ: Բանուորները ափ մը չուքի կարօտը կը քաշէին: Սայլերու ճռոց, աղմուկ, ժխոր: Հաւերն իսկ աշխատանքի մէջ էին, կը կրկռային ու իրենց ձայնը ընդհանուր ժխորին հետ կը խառնէին: Ճամբաներուն վրայ կոտրած փարչ, չուները, չողուն, իրենց լեզուները մէկ թիզ վար կախած էին :

Այդ հեւ ի հեւ չարժումներուն մէջէն, չուքերուն տակով կ'անցնէին փալանճի Մակարը ու իր տղան Մարզարը. կ'ըսես դուքս էր, որ իր զաւկին հետ դղեակէն վար էր իջեր :

Մարզարը իր անութին տակ ունէր Զիֆթէ Սարաֆի «Մխամխի մը արկածները »:

Մակարի հետ ո՞վ կրնար խօսիլ. ուսումնական զաւակ ունէր, փանդալոն հագած, անցողներուն, քիթը վեր բարեւ մը հազիւ կուտար :

Մակարը մանուածոպատիս ուզեց տիրացու Գեւոյի ղռնէն անցնիլ: Հեղ մը կ'ուզէր, որ Գեւոն իր ուսումնական տղուն հասակը տեսնար: Կիրակի եկեղեցիի դիրքը Մարզարը պիտի կարդար. այն աստեն տիրացուն աչքերը դուրս ցցած գորտի մը պէս պիտի փքէր, պիտի պայթէր...

Երբ տիրացուին դռնէն անցաւ, Մակարը մի քիչ դանդաղեցաւ, հազաց , նոյն – իսկ ծռեցաւ զաւթին ներս նայեցաւ :

— Աղջի, հէրդ ո՞ւր է, — հարցուց փոքրիկ աղջկան, որ նստած էր դրան վրայ ու հորթուկին հաց կ'երկարէր :

— Հէրս քաղաք է գացեր, ինծի օղեր պիտի բերէ .— խօսեցաւ փոքրիկ աղջիկը :

Ոչինչ, երկու օրէն կը վերադառնայ , — մտածեց Մակար: Վերջապէս կիրակի պիտի լսէր իր զաւկին դիրք կարդալը :

Մակարն ու Մարզարը աղբիւրին ներսն նայեցան, յետոյ քալեցին տեղը: Մակար ցոյց տուաւ այն ուր իր հայրը, ձմեռ մը, պայքարած էր «Հաւատով խոստովանիմ» սելով :

Մարզարը գրեթէ լուռ էր, որ այդ պահուն քաղաքի մէջ տեսած ուրախականի մը կղզին կախ սուրի կը մտածէր: Մարզարը, սուրը էժտահարի մը հետ կը կռուէր, էհարի գլուխը կը չախչախէր: պատուհանէն կը տեսնէր իր թիւնը ու՝ սանդուխներէն վար ծունկի կուգար իր առջեւ ու ակ յայտնէր ...

*Կարոյենց թթերուն տակ էին: ռաջ մսավաճառին այծերը կէս հանդիստը կ'ընէին, այդի կիսավրայէն կը քալէին, խեղկատակ կոտոշի կուգային: Այծերը ձգուած էին թթենիներուն չուքը, փալանճի Մակարն ու իր զաւակը պատրաստ

ՀԱՅԿ. ԳՈՐԳԱՆԿԱՐՆԵՐԸ

Մինչեւ դարերէն մեզի հասած են հայկական ոճաւոր, վիշապաւոր, ինչպէս նաեւ երկրաչափական, ծծային եւ խոնարհային նկարներով հայկական հին դորգեր: Այս գորգերուն մոթիֆները վերարտադրելու աշխատանքին հետ, Հայաստանի գորգագործներուն մտասեւեռումը եղած է նաեւ հինին հետ, ստեղծել նոր, մասնաւորը, առանձին նկարագիր ունեցող աւելի հրապուրիչ գորգանկարներ :

Այս չատ կարեւոր առաջադրանքին իրականացման համար էր որ 1932ին հիմնուեցաւ գորգագործական փորձնական արհեստանոցը :

Ցայտնի է, որ Հայաստան գարդերու ամբաւ հարստութիւն մը ժառանգած է հին դարերէն : Այդ ժառանգութեան կրեւորագոյններէն են՝ գրչագիր մատեանները, որոնց կարեւոր մէկ մասը զարդարուած են հրաշալի մանրանկարներով : Այդ մատեանները բերած են մեզի նաեւ իրենց կողքերուն փակցուած ծաղկազարդուած գունաւոր նմոյշներ, ընդ որս ԺԲ. – ԺԳ. դարերու նուրբ, երբեք չկրկնուող մոթիֆներով աչքառու խաչքարերը, ինչպէս նաեւ դռներու հարուստ փորագրութիւնները :

Այսօր այս թանկագին գարդերէն, ըլլան անոնք քարի, փայտի, լաթի, մագաղաթի, արծաթագործական, կաւագործական իրերու վրայ, գորգանկարիչ արուեստագէտները կ'ընտրեն մեծ խնամքով գորգանկարի յարմարագոյն տարբերը, կը մշակեն գանոնք, ստեղծելով մեր օրերու ինքնուրոյն գորգանկարները՝ « Զանգեզուր», «Արտաշատ», «Իջեւան» , « Լոռի», «Երեւան» եւայլն :

Այս նորագոյն գորգանկարներով հիւսուած գորգերն են, որ 1937ին Փարիզի , 1958ին Պրիւսէլի համաշխարհային ցուցահանդէսներուն արժանացան ոսկի չքանչաններու :

Հայաստանի գորգանկարիչները, գործի հնագոյն ձեռարուեստին մէջ կարողացան յայտնաբերել նորը, այն է, մեծ խնամքով ստեղծագործուած, խորհրդաստ մոթիֆներով եւ գոյներու ներդաշնակ դասաւորումով հրապուրիչ գորգանկարները, որոնք ոչ թէ գուտ երկրաչափական, ծծային են, ինչպէս կը տեսնենք հին հայկական գորգերու վրայ, ոչ ալ գուտ ընդօրինակութիւններ՝ բնութեան մէջ տեսնուած իրերուն, ինչպէս կ'ընեն պարսիկ գորգանկարիչները, այլ այս երկուքին միջինը, ուղիղ եւ կոր գծերու միախառնուրդը, ինքնուրոյնը, ստեղծուած նուրբ արուեստով եւ գունաւորուած բազմաթիւ երանգներու կշռուած, դիտակից դասաւորումով, որուն չնորհիւ հիւսուած գորգերուն վրայ կը տեսնենք դեղեցիկը, ներդաշնակը : Այս տեսակէտով իսկ հայկական գորգարուեստը մի՛ակը եղաւ բովանդակ Արեւելքի մէջ, որ չգնաց կուրօրէն ժառանգուած գծուած ճամբով, վերարտադրելով միայն հինը, այլ գիտցաւ ստեղծել նորը, յանկուցիչը եւ յաջողեցաւ լիովին :

Ս. Գ.

ԿԱՐԴԱՑԻՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԻՔ «ՑԱՌԱՋԻ»Ը

ՅՈՒՇԵՐ ՍԻՊԻԼԷՆ

Շաբաթ դիշեր, Հայ Գրողներու Միութիւնը աղնիւ դաղափարը ունեցած էր յարգանքի երեկոյ մը սարքելու ի յիշատակ Տիկին Զ. Աատուրի, դրական անունով Սիպիլ, իր ծննդեան հարիւրամեակին առիթով :

Դար մը եաքը երբ իր յիշատակը կ'ոգեկոչուի, պարտք կը զդամ իմ յարգանքի տուրքս վճարելու իրեն: Իր չունչին տակ ունեցած աշակերտական չրջանս՝ Էսաեան վարժարանի յիշատակներուս մէջ անջնջելի հետք մը ձգած եւ ամէնէն նը – ւիրական տեղը զրաւած է :

Սիպիլ՝ արժանաւոր զրադիտուհին սերտած ու յարդուած էր մեր բոլորէն, անձը համակրելի, նկարագիրը աղնիւ ու պատկառանք ազդող: Անիկա հաճելի եղանակ մը ունէր ուսուցանելու : Ունեցած մոդական համայքը մաղնիսական զօրութիւնը, իր քերթուածները, նորավէպերը եւ մանաւանդ «Թանդարան » դասագրքին ընթերցումները, զրական ճոխութեամբ եւ ոտանաւորներով լեցուն, մեզ աշակերտներուս համար ուսման եւ խանդավառութեան աղդակներ էին: Շատ դոհ կը մնար՝ երբ իր դասերը իւրացուցած կ'ըլլայինք, մանաւանդ բծախնդիր էր հոմանիշ, հականիշ եւ բարդ բառերու կառուցման: Ճոխ բառերու մթերք մը ունէր: Կը քաջալերէր եւ կը գնահատէր՝ երբ մեր չարադրութիւնները կը սրբագրէր : Կը յիշեմ անգամ մը իրր չարադրութեան նիւթ ունէինք, « Ցա – մա՞ք թէ ջուր»: Անճրկած էի, ի՞նչ պէտք էր դրել : Գիտէի միայն թէ երկրիս ե – րեք մասը ջուր եւ մէկ մասը ցամաք է , այդ նիւթին մասին դրական պաչարս եւ հմտութիւնս ատկէ անդին չէր անցներ , բաւականաչափ թուղթ մրոտելէ եաք հարցայ դրել թէ ցամաքը իր այլազան պէսպիսութեամբ եւ ջուրը իր ընդարձակ տարածութեամբ երկրիս ընդհանուր մակերեսը կը կազմեն: Ցետո՞յ, յետոյ ի՞նչ, եւ աւելցուցի քանի մը տող եւս դրելով , թէ ցամաքին վրայ կ'ապրին երկոտանի – ներ եւ չորքոտանիները, իսկ ջուրին մէջ լողացող երիկաւոր կենդանիները : Եւ վերջապէս ալ չեմ յիշեր թէ ինչպէս վերջացուցի, բայց կը կարծեմ որ տասը խաչը չառի :

Կը սիրէինք Սիպիլի բանաստեղծութիւնները զոց սորվիլ եւ այսօր դրեթէ կէս դար եաքը յիշողութեանս մէջ թանգ դոհար մը մնացած է իր դրածներէն , ա – ւա՛ղ որ միայն մէկ քառեակը կը յիշեմ.

Խուրձ մը թարմ փուլիա՝ ձեռքեր
Խնամոտ՝
Բերեր դրեր են հոս սնարիս մօտ,
Ծոխիմ ու ինչպէս նշխարի մը սուրբ
Համբուրեմ իրենց տերեւները նուրբ :

Այսպէս սիրելի ուսուցչուհիս, տարի – ներու ծրարը մէկ կողմ հրելով, կուզամ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ՔԱՂԱՔՆԵՐ

ԵՐԻԶԱ.— Հին տեսնողը, Բարձր Հայոց եկեղեցւոյ գաւառին մէջ կառուցուած այս քաղաքը Հայկական մեհեաններու կեդրոնավայր մըն էր : Այնտեղ հաստատուած էր Անահիտի կամ Արեեմխի ոսկի արձանը, որ գարնան եւ աշնան մեծ – հանդէս թափօրով կը պտըտցուէր քաղքին մէջ: Այդ տօնախմբութիւններէն մէկուն միջոցին էր, որ Ս. Գրիգոր Լուսաւորչի քրիստոնէութիւնը յայտնուեցաւ Ս. Գրիգոր, որ Տրդատի զինակիցն էր , մերժեց դալար ոստեր ու ծաղիկները նը – ւիրել դիցուհիին եւ այդ պատճառաւ նետուեցաւ Խոր Վիրապը: Վերջէն , երբ Տրդատ քրիստոնէութիւնը ընդունեցաւ , Ս. Գրիգոր Հայաստանի ուրիշ մեհեաններու հետ քանդել տուաւ նաեւ Անահիտի մեհեանը եւ անոր տեղ Աստուածած – նայ նուիրուած տաճար մը կանգնեց :

ԱՐՏԱՇԱՏ.— Հին Հայաստանի մայրաքաղաքը, Այրատայ Ոսկեսան դաւառին մէջ: Ըստ Մովսէս Խորենացիի, Արտաշէս Բ. կառուցած է զայն, ուրիշ աւանդութիւն մը՝ Արտաշատի հիմնարկութիւնը կը վերագրէ Արտաշէս Հայկազն իշխանին որ Աբշակունեաց հարստութեան հաստատումէն առաջ Ասորեստանցիներու կող – մէ կուսակալ կարգուած էր Հայաստանի մէկ մասին: Քաղաքէն վեց մղոն հեռու կը դտնուի Խոր Վիրապը, ուր նետեցին Ս. Գրիգոր Լուսաւորիչը: Է. դարու կէսին Ներսէս Գ. «Շինող» կաթողիկոսը (641ին ընտրուած եւ 652ին քաչուած, յետոյ 658 – 661 դարձեալ կաթողիկոս) Խոր Վիրապին տեղը չինեց դեղեցիկ վանք մը, որ կը կոչուի Ս. Գրիգոր ա – նունով: Արտաշատէն այսօր քանի մը պատեր միայն կը մնան :

ԱՐՏԱՄԻՏ.— Վասպուրականի մէջ պատմական նշանաւոր քաղաք մը: Ար – տաշէս Բ. երբ Սմբատ իշխանի առաջ – նորդութեամբ Պարսկաստան կը փախչէր հայկական զահը յափշտակող Երուանդ Թաղաւորի ձեռքէն, բաւական ժամանակ Արտամէտի մօտակայ քարաժայռի մը մէջ պահուըտած մնաց եւ վերջէն, Հայաստանի զահը բարձրանալով, Արտաշէս Բ. հոյակապ քաղաքի մը վերածեց Արտամէտը, ի յիշատակ իր ապատման :

խնարհիլ հողակոյտիդ առջեւ՝ ես ալ նմանողաբար սա քառեակը նուիրելով քեզի.

Խուրձ մը հին խօսքեր, հին հին օրերէն,
Թող գան զարդարեն հողդդ դառնօրէն :
Ծոխիմ, համբուրեմ դամբանդ արցունքով
Ցուլիաներ դնեմ շարուած հովէ հով :

Օրհնեալ ըլլայ յիշատակդ :

ՀՒ. ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ

— Էհ, ըշտէ՛... տեսնենք..

Բայց մեր այցելութեան երրորդ օրը նա մեռաւ, եւ մեր հնագիտութիւնը կորցուց մի վիթխարի դիտնական: Այդ մասին բնականաբար յուզեց բոլորիս : Իսկ ինձ առանձնապէս յուզեց նաեւ հետեւեալ փաստը, որ պատմում էին այդ օրերին :

Մահուան օրը Թորամանեան պահանջում է իր ժիլեթը: Երբ կինը բերում է, հիւանդը տկար ձեռքը բարձրացնում է, ժիլեթի զրպանից հանում մի բանալի եւ տալիս կնոջը .

— Ահա բերդի բանալին ...

կինը զարմանում է .

— Ինչո՞ւ կուտաս: Ուրիշ ժամանակ , որ հիւանդ լինէիր՝ չէիր տայ: Հիմա ինչո՞ւ ...

— Վերցրու եւ ... պահիր ...

Ու այս խօսքերի հետ երեսը դարձնում է դէպի պատը: Մահուան ժամին էլ կարծես չի ցանկանում արտայայտել իր նուիրական զգացումները :

Իսկ ի՞նչ էր «բերդ» ասածը: Իր չափազրումները կորցնելուց յետոյ Թորամանեանը տանը պահում էր մի յատուկ սընտուկ եւ զրա մէջ փակում էր չափագրութիւնները, գծագրումները, ձեռագրերը, որպէսզի նորից չկորչին : Իսկ զրանից կորուստը նրա աչքում հաւասար էր Հայոց արուեստի պատմութեան եւ Հայոց փառքի կորստի : Չէ՞ որ նա ճարտարապետական իւրաքանչիւր կոթող համարում էր հայ ժողովրդի ստեղծագործական հանճարի վկայական ... Նրա աչքը վախեցել էր կորուստներից եւ իր տանն էլ փակի տակ էր պահում իր նուիրական զանձերը :

Եւ ահա մահուան ժամին այդ բերդի բանալին, յանձնում է կնոջը, որ նշանակում է՝ լաւ պահիր, որ նորից չկորչին ...

Եւ, բարեբախտաբար, չկորան :

Անձնուրաց , հայրենասէր դիտնականի մահից յետոյ լոյս տեսան նրա ուսումնասիրութիւնների երկու հսկայական հատորները, որոնք այսօր հանդիսանում են Հայոց ճարտարապետութեան պատմութեան հիմնաքարերը կամ, աւելի լաւ է ասել, վկայ քարերը :

ՍՏ. ՋՕՐԵԱՆ

ԽՈԴԵԴԱՆ

Երբ դու մտար Խոդեդանի վիճակի մէջ
ու էս նեղ օրուան օղնեցիր նրան, ուրեմն
Թող հաստատ մնայ քո տունն ու տեղը ,
քո տաք բուխարին ու ճիճերէն: Էրնեկ
էն ժողովրդին , որ Թամոյի պէս ու քեզ
պէս հոդացաւ մարդիկ ունի իր մէջ :
— Ամէն, — դոչեցին հարսանքաւորները
Ները միաբերան եւ դատարկեցին Պնախցի Մանուկի կենացը :
— Էդ լաւ մարդկանց չարքում իր պատուաւոր տեղն ունի Մչեցի Մաանիքը
Եղիչէն,— դոչեց քաւորը եւ առաջար –
կեց խմել նրա կենացը, որը նոյնպէս
իր լուման էր մտցրել Աատուրի հարսանիքին, մի ոսկէ մատանի նուէրը տալով հարսի համար :
— Թանկագին կենաց է, — դոչեցին
Ներկանները :
— Էս հացը վկայ, մի կապոց անկով
Նրք ծանօթացել ,— չարունակեց քաւորը :— Խմելով մեր աղնիւ բարեկամ ե – պիչէի կենացը, մենք դրանով կը խմենք մեր Մուշ քաղաքի եւ նրա աշխատասէր ժողովրդի կենացը :

Հայրենի խաղաս է Մուշ ,
Ամէնից աւուշ ,
Ի՞նչ կ'աւեմ ես դրախտը ,
Տարէ՛ք ինձ Մուշ ...

Բարձր, ոգեւորիչ ձայնով երգեց սեղանապետը, իր գաւաթը զարկելով Ներ – կաների գաւաթներին եւ ամէն զարկին մի քանի անգամ կրկնելով «Մուշ – ա – նուշ» բառերը :

Հերթը հասաւ Ուրաղ Ցակոբին , որ չինել էր Խոդեդանի տունը :

— Քարերը պի՞նդ են չարուած , — հարցրեց Օնէն :

— Շատ ամուր են, — պատասխանեց Ուրաղ Ցակոբը պատի տակից :

— Գետնները ամո՞ւր են խփուած , — վրայ բերեց Պնախցի Մանուկը , ա – ռաստաղն ի վեր նայելով :

— Իմ չինած տանը քանդուել չկայ մինչեւ յաւուր դատաստանի , — լսուեց առաղձագործի հաստատակամ ձայնը :

— Ուր էղպէս է՝ անուշ լինի, — մաղթեցին հարսանքաւորները միաբերան :

— Անուշի ծոցում մնաք ,— չէկ բեղերը զոհունակութեամբ ոլորելով, պատասխանեց Դաշտադէմցին եւ գաւաթը դատարկեց :

— Փորմչակների եւ հօտաղների պը – նակները լցրէք, ամանով ճաշ տարէք տանիքին նստածներին, — կարգադրեց սեղանապետը դէպի երդիք նայելով: Մի քանի նախրապահներ եւ աւազ մշակներ, որ նոր էին եկել, դղալները դուրս քա – շեցին գոտիկներից եւ պատրաստուեցին ուտելու :

— Կուչտ կերէք, փորմչակներ , բոլորդ էլ բարով էք եկել իմ հարսանիքին : Մի՛ ամաչէք, դուրբան: Սա էլ ձեր մեծ ախպօր տունն է: Կուչտ – կո՛ւչտ կերէք , — ասաց Խոդեդանը դէպի դուրս նայելով :

— Շնորհակալ ենք, ախպէր Աստուած, ուրախութիւնով վայելես քո նոր տունը մեր հարսի հետ, Աստուած թող կանաչ պահէ ձեր պսակն ու պուրակը , — դոչեցին մշակները, չարունելով տաք ամանների չուրջը եւ դղալները չխկա – ցընելով :

Այդ մաղթանքից յետոյ Տօնէն առաջարկեց խմել Ոսկեհատիկի կենացը, որի հոդատարութիւնը անպակաս էր եղել Խոդեդանի վրայ : Նա էր կարել նորատը – սակների բարձն ու վերմակը, թխել հարսանեաց հացը եւ պատրաստել ճաշը : Այն թոնիրը, որի չուրջը բոլորել էին, նոյնպէս այդ կնոջ ճարտար մատների դործն էր: Սեղանապետը նայելով Աատուրի կատակուռ թոնրին, խխատաղուեց եւ, Ոսկեհատիկ կենացը ծաղկեցնելու համար, երգեց «Թոնդրան» երգը.

Կրոցկլտաս, մեզ կը վառես ,
Սուրբ է մոխիրդ, երբ կը սառես :
Հարատի տան կարմիր վարդ ես ,
Աղբատի տան ցաւ ու դարդ ես :

Երբ խօսք տուեցին Ոսկեհատին, նա յուզմունքից դրեթէ չկարողացաւ խօսել: Գոդնոցի ծայրով սրբեց աչքերի արտասուքը եւ մօտենալով Խոդեդանին՝ ասաց .

— Միայն մի փափաք ունեմ սուրբ երկնաւորից, հնձան ապրեմ, որ տեսնեմ քո եւ Բայազի Թոռներին էս տան մէջ խլվլալիս, յետոյ Թող սուրբ Աղբերիկն իմ հոդին առնի: — Ապա ձեռքը դնելով Տօնէի ուսին՝ ասաց.— կարդուիր, լաւ, քո հարսանիքի դաղպէն էլ քաչուկ է :

Լուսինը, որ վաղուց ծագել էր, մտել էր ամպերի ետեւ: Օնէի եւ Շինական Պօղոսի կենացը խմելու ժամանակ դըրսում ուժեղ ոտնաձայն լսուեց :

— Տեղ տուէք՝ անցնի , — դոչեցին բակում կանդնած մի քանի հարսանքաւորներ ետ – ետ դնալով :

— Ո՞վ է ,— դոչեց քաւորը դէպի դուրս նայելով :

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

«ՑԱՌԱՋ»Ի ԹԵՐԹՕՆԸ (70)

ՆՈՒԻՐՆԵՐ ԱՋԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՒԱՆԻ ՄԱՆԵՍԻՑ

Պ. Վարդան Պանոիկեանին՝ Պ. Յով – հաննէս Հրաչեանի եւ իր քրոջ Տիկին Արշալոյս Փօլատեանի ինքնաշարժի ծանր արկածէն ապաքինման ուրախ առթիւ 100 ֆր., Պ. Վարդիվառ Գամպէրեանին՝ Առաջնորդարան առաջին այցելութեան առթիւ հարիւր, Պ. Պօղոս Մալայեան՝ Մագրուհի Թաղթալեանի մահուան տը – խուր առիթով յիսուն, Պ. Յարութիւն Տէրոյեանին՝ իր կնոջ հոգւոյն «Տէր ողորմիա»ի մը առիթով քսան, Պ. Եդուարդ Զարդարեանին՝ Առաջնորդարանի կահաւորման առիթով դեղեցիկ գորգ մը: Առաջնորդարանը շնորհակալութիւն կը յայտնէ բոլոր նուիրատուներուն :

ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐԸ

Նախաձեռնութեամբ ՋՈՄի եւ կապոյտ Խաչի Փարիզի մասնաճիւղին :

ՄԱՅԻՍ 10ԻՆ

ՆՈՒԻՐ

Ազգի Տիկին Սիրանոյշ Մերիկեան (Մարսէյլէն) իր ամուսնոյն՝ Գեղամ Մերիկեանի յիշատակին յիսուն ֆր. կը նուիրէ Հանդստեան տան: (Տառնալ «Յառաջ»էն) :

ԿԱՐՄԻՐ ԽԱՉ

ՕԴԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԿԱՑԱՆ

Հայ Կարմիր Խաչի Օգն. Մարմնի Օ – գափոխութեան կայանի մանուկներու Ա. խումբը կը մեկնի Յուլիս երեքին: Ա – ձանապրութեան համար դիմել Հայ Կարմիր Խաչի Կեդրոնատեղին, 15, բիս ժան Կուժօն, Փարիզ, երկուշաբթի եւ Ուրբաթ առաւօտները, ժամը 10–12:

CENTRE D'ÉTUDES ARMÉNIENNES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՄԱՆՑ ԿԵԴՐՈՆԸ
Տեղեկատուութեան հաւաքոյթներ
կը կազմակերպէ
ԱՊՐԻԼ 24Ի ԵՒ ՀԱՅԿ. ՋԱՐԴԵՐՈՒ
ՄԱՍԻՆ, ՓԱՍՏԱԹՈՒՂԹԵՐՈՎ

Երիտասարդները պրպտած են այդ հարցը եւ պիտի պարզեն իրենց քննութեանց արդիւնքները :

ՍՏՈՐԵՒ՝ ԱՁԳ ՀԱՒԱՔՈՑԹՆԵՐՈՒՆ ՎԱՃԳՐԵՐՆ, ԹՈՒԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՄԱՁԻՆԵՐԸ.—

ISSY-LES-MOULINAUX : le jeudi 16 Avril à 20 h. 30, Salle des Fêtes d'Issy. Salle de réunion No 10-11. 25 Avenue Victor Cresson.

LE RAINCY : le samedi 18 Avril à 20 h. 30, salle de l'Ecole Tebrotzassère 1 Boulevard du Nord.

PARIS : le lundi 20 avril à 20 h. 30, Maison Nationale Arménienne, 32 Rue de Trévise, Paris (9e), Métro : Cadet.

ALFORTVILLE : le mercredi 22 Avril à 20 h. 30, 74 Ave. Etienne Dolet.

ԻՐԱՆԻ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԵԿՈՂՆԵՐՈՒՆ
«PARS HOTEL»
— TEHRAN —
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ եւ ԱՐԴԻԱԿԱՆ
ԱՄԷՆ ՅԱՐՄԱՐՈՒԹԵԱՄԲ
Հեռախօս – Սենեակներ – Բաղնիք
ՍԵՓԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ
Դալար պարտէզ – Ջուլալ լողարան
«PARS HOTEL»
Ave. Sepand, 40
ՏԵԼԵՓՈՆ : 626031
CABLES : 206 TEHRAN
ՆՊԱՍՏԱՒՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1 հոգիոց սենեակ· — Օրը 370 Ռ·
2 հոգիոց սենեակ· — Օրը 520 Ռ·
(Նախաճաշով, ծառայութեամբ, սակով)
երկար մնացողին՝ մասնաւոր գիներ
ԱՁՑԵԼԵՑ�էՔ եւ ՎԱՃԵԼԵՑԷՔ
«ՓԱՐՍ ՊԱՆԴՈԿԻՆ»
ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՄԱՅԻՍ 28

ՎԱՂԱՆՍԻ ՄԷՋ

Հ. Յ. Դ. կոմիտէի կողմէ, Յունիս 13–ին, Շաբաթ երեկոյեան ժամը 8·30ին, Թէաթր Միւնիսիփալի սրահը : Կը խնդրուի կազմակերպութիւններէն նկատի ունենալ: Մանրամասնութիւնները յայտնուելիք :

Հ. Յ. Դ.

ՓԱՐԻԶ.— Հ. Յ. Դ. «Փոթորիկ» խումբին ժողովը այս Շորեքշաբթի (Ապրիլ 15) ժամը 21ին, սովորական հաւաքատեղին: Բոլոր ընկերներու ներկայութիւնը անհրաժեշտ է :

ԼԻՈՆ.— Հ. Յ. Դ. վարանդեան կոմիտէի ժողովի կը հրաւիրէ բոլոր ընկերները այս Ուրբաթ, ժամը 20·30ին, սովորական հաւաքատեղին : Կարեւոր օրակարգ :

ՖՐ. ԿԱՊՈՅՏ ԽԱՉ

Կայանի արձանագրութիւն

Ֆ. Կ. Խաչի Օգափ. կայանի արձանագրութիւնները կը սկսին Ապրիլ 4ին եւ կ'աւարտին Մայիս 30ին, Ֆրանսայի բոլոր չրջաններու մէջ:

Փարիզի մէջ արձանագրութիւնները տեղի կ'ունենան ամէն ԵՐԿՈՒՇԱԲԹԻ եւ ՇԱԲԱԹ կէսօրէ ետք՝ ժամը 4էն ժամը 7, Շրջ. վարչութեան դրասենեակը՝ 17 Բիս Պլէօ, Փարիզ (9), Մշակոյթի Տան Գ. յարկը :

Պէտք է ներկայանալ անձամբ եւ վճարել կանխիկ : Անհրաժեշտ են՝ Լիվրէ տը Ֆամիլ եւ Քառնէ տը Սանթէ :

Ընդունելի են.— աղջիկները՝ 6–15 տարեկան: Տղաք՝ 6–14 տարեկան:

ՊԱՀԱՍՈՒՐԵԱՆ

ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑԱԾ
Եւրոպայի Մեծագոյն
Արեւելեան Վաճառատունը

ՊԱՀԱՍՈՒՐԵԱՆ խանութ մը հայցելողին սեղանին վրայ ամէնէն համով պատառը կը պակսի՝ մեծին ու պզտիկին համար: ՊԱՀԱՍՈՒՐԵԱՆ վաճառատան մէջ պիտի գտնէք աւանդական ընդեղէններու եւ անուշեղէններու ամէն տեսակը, անմրցելի գիներով :

ԾՐԱՐԻ ԱՌԱՔՈՒՄ

Ֆրանսայի ամէն կողմ եւ Արտասահման՝ Գելժիա, Զուիցերիա, անգլիա :

ՊԱՀԱՍՈՒՐԵԱՆ ՎԱՃԱՌԱՏՈՒՆ
LYON

246, Rue Vendôme	Tél. MO 11-84
20, Rue Villeroy	MO 32-10
65, Rue Robert	LA 07-72

ԱՐԱԳ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

Արմաւ, «պամիա», «եալանճի տոլմա», յունական «թուրչի», «պիպէռ», տերեւ, թահին հելվա, «վանիլլ», չոքոլա, «նուաղէթ», «լոգում», «սապըղ», պիստակ, Շիրակ օղի (41 – 45o), Իզմիրի չամիչ, «սուճուք», առաջնակարգ սուրճ, (բարավան եւ մոգա), համեմներ մահլէպ, սալէպ, ձիթապտուղ, ձէթ, «քաչքավալ» պուլկարական, ճեր – մակ պանիր ոչխարի կաթով: Ամէն կարգի պահածոներ, «քուսքուս», հարիսա, սումագ, թարամա, լա – միս, եւայլն) :

ՊԱՀԱՍՈՒՐԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ

Ունի նաեւ առաջնակարգ մսավաճառատուն մը, որուն ընտիր տեսակի միսերը գոհացում կուտան ամէնէն նրբաճաշակներուն.— Ոչխարի, հորթի եւ եզան միս (քաչուած բերտա, բաֆլաւա, բաստայիֆ, տերեւ եւայլն :

STABILISATION DES PRIX
ՇԱՏ ՄԱՏՉԵԼԻ ԳԻՆԵՐ

ԵԹԷ ՁԵՐ ՈՒԶԱԾԸ ԱՐԵՒԵԼԵԱՆ Է՝
ՎԱՃԱՌԱՏՈՒՆԸ «ՊԱՀԱՍՈՒՐԵԱՆ» Է

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑԱՑՈՒՄ

Կազմակերպուած
ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀ. ՄԻՈՒԹԵԱՆ ՓԱՐԻԶԻ ՏԻԿՆԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻՆ ԿՈՂՄԷ

Ապրիլ 14, երեքշաբթի երեկոյ ժամը ճիշդ 8·45ին
THEATRE DES ARTS
66, Rue Rochechouart, PARIS (9e) Métro : Cadet ou Anvers

Կը ներկայացուի Լ. ՇԱՆԹԻ

– ԿԱՅՍՐԸ –

Հայ Բիւզանդական կեանքէ քաղուած 4 արար եւ 2 պատկեր
(Բեմադրութեան յարմարցուց Մ. ԱՆՏՈՆԵԱՆ)

ԳԼԽԱՒՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐ

ՏԻԿԻՆ ԶԱՐՈՒՀԻ ԱՆՏՈՆԵԱՆ, Պ. Պ. ՏՐԴԱՏ ՆՇԱՆԵԱՆ, ՆՈՒՐՀԱՆ ՄԱՐԳԱՐԵԱՆ, ՄԻՀՐԱՆ ԱՆՏՈՆԵԱՆ, ՆԱԶԱՐԷԹ ԲԸՇՏԻԿԵԱՆ եւ ՓԻՒՌ ԹԷՐԶԵԱՆ :

Կը մասնակցին նաեւ
Օր. Օր. Ռ. ՄԱՌԱՆԿՈԶԵԱՆ, Ա. ԾԱԼԵԱՆ եւ Ա. ԹԱՐՈՆ :
Պ. Պ. Յ. ՍԹԱՄՊՈՂՑԵԱՆ, Կ. ՆԻԿՈՂՈՍԵԱՆ, Է. ԹՕՓՈՒԶԵԱՆ եւայլն :
Բեմադրութիւն՝ ՏՐԴԱՏ ՆՇԱՆԵԱՆ

Տոմսերու համար դիմել հետեւեալ վայրերը :—

U.G.A.B., 11 Square Alboni, PARIS (16e)
Tél. : TRO. 03-18
Mme BAKERDJIAN
35, Rue de Trévise, PARIS (9e) PRO. 61-10

Mme MARKARIAN
32, Rue de Trévise, PARIS (9e), TAI. 65-0
et au THEATRE DES ARTS
66, Rue Rochechouart, PARIS (9e)
Tél. : TRU. 05-12 et TRU. 14-38

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑԱՑՈՒՄՆԵՐ

ԼՈՆՏՈՆԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՓԱՐԻԶԻ ՄԷՋ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸՆԼԱԼՈՎ ՖՐԱՆՍԱՑԻ ՄԷՋ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՑՈՒԻ

ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ «ԵՍԻ ՄԱՐԴԸ»

ԹԱՏԵՐԳՈՒԹԻՒՆ ՀԻՆԳ ԱՐԱՐ

Ներկայացումները տեղի կ'ունենան ԿԱՊՈՅՏ ԽԱՉԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՐՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ հետեւեալ թուականներու եւ շրջաններու մէջ՝

ՇԱԲԱԹ, 18 ԱՊՐԻԼ
ALFORTVILLE — SALLE DES FETES DE LA MAIRIE
ԿԻՐԱԿԻ, 19 ԱՊՐԻԼ
ISSY-LES-MOULINEAUX — SALLE DES FETES
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 22 ԱՊՐԻԼ
ARNOUVILLE — CINEMA « EDEN », RUE ST-JUST
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 23 ԱՊՐԻԼ
PARIS — SALLE FARALICQ, RUE YVES TOUDIC

Ապահովեցէք ձեր տեղերը — Ներկայացումները կը սկսին ժամը 20,30–ին

ԱՂՔԱՏԱՆԱՄԻ ԴԱՇՏԱՀԱՆԴԷՍԸ

Յունիս 21ին, Մոնմորանսիի ՀԱՆԴՍՏԵԱՆ ԴԱՐԱՍՏԱՆԻՆ մէջ :

Մանրամասնութիւնները Յաջորդով :
Կը խնդրուի նկատի ունենալ այս թուականը :

ՓԱՐԻԶ՝
ԱՊՐԻԼԵԱՆ ՍՊԱՍՈՆԸ
ԱՊՐԻԼ 24ԻՆ
ԿԱՏԻԻ ՍՐԱՀԸ
ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ
Կը տօնուի Ապրիլ 25ին, Շաբաթ օր :
Նախաձեռնութեամբ
ԱՊՐԻԼԵԱՆ ՄԵՐՈՒՆԴԻՆ
(Զ Ո Մ)

ՍՊԱՍՈՒՀԻ Կ'ՈՒԶՈՒԻ
Մոնմորանսիի հանդստեան տան համար կ'ուզուին սպասուհիներ : Բնակարան անունդ ապահովուած եւ լաւ վճարում : Պայմաններուն տեղեկանալու համար դիմել Աղքատախնամի գրասենեակը, Բիս տը Թրէյզ, Փարիզ (9):

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ
ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՕՐԸ
Մայիս 24ին Սորպօնի Մեծ Ամփիթատրոնին մէջ :

Ա. Զ. Դ.

Վալանսի Հայս. Առաքելական Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ կրօնական Ընկերակցութիւնը կազմուած եւ վաւերացուած ըլլալ 1964 Մարտ 5 Թուակա – նէն սկսեալ, կը խնդրուի եկեղեցական խնդիրներու վերաբերեալ Թղթակցութիւնները ղրկել ընկերակցութեան կեդրոնատեղին :

ASSOCIATION CULTUELLE
DE L'ÉGLISE APOSTOLIQUE ARMÉNIENNE
13, Rue Ambroise-Paré
VALENCE (Drôme)
Կամատենադպիրին :
P. KABAKDJIAN
34, Rue Voltaire
VALENCE (Drôme)

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

ԱՆՆԱԽԸՆԹԱՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿԻ ՇՔԱՆՇԱՆ
Modèle Déposé
Թանկագին ու Մնայուն
Ամէնէն Սիրուն Նուէրը

Պարզ ձեւ՝ 200 Ն. Ֆ.
Շրջաւնակով 300 Ն. Ֆ.
Գնելու համար դիմել՝
EDOUARD KHEDERIAN
66, Rue Lafayette,
PARIS (9e)
Tél. : PRO. 11-63
Expédition contre-remboursement

IMPRIMERIE SPECIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ՀԱՅՐԱՆԻՔ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝	Տար. 60 Ֆ.	Վեցամսեայ՝	35 Ֆ.
Արտասահման՝	Տար. 75 Ֆ.	Հատը	0·30 Ֆ.

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
15
ԱՊՐԻԼ
MERCREDI
15 AVRIL
1964

LE NUMÉRO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ— ԹԻՒ 9985

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9985

ՊՈԼՍՈՅ ՅՈՅՆԵՐՈՒՆ ՎԻՃԱԿԸ

—o—

Երէկուան մեր թիւով կարգ մը տեղե – կութիւններ հաղորդած էինք Պոլսոյ Յոյներուն մասին : Նոր ստացանք Պոլսոյ Ապրիլ 10ին եւ 11ի թերթերը որոնք հե – տեւեալ մանրամասնութիւնները կուտան :

« ՁԵՆՔԻՐ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԵՒ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՄԷՋ ԱՊՐՈՂ ՅՈՅՆԵՐԸ ԹՈՂ ՊԱՏՐԱՍՏ ԸԼԼԱՆ ԳԱՂԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ » ԿԸ ԳՐԷ ՄԵԹԻՆ ԹՕՓԷՐ

Անդարայէն կը հաղորդուի .— կառա – վարութիւնը ուշի ուշով կը հետեւի Յու – նոյ Պատրիարքարանի գործունէութիւն – ներուն, որոնք սկսած են անցնիլ Լօզանի Դաշնագրով իրեն տրուած սահմանները : Պատրիարքարանը կը բանեցնէ տպարան մը, որուն վակումին համար ձեռնարկ – ներ կը կատարուին : Անդարայի քաղաքա – կան շրջանակներուն համաձայն, Թուրք – ուհիին բարեկամութիւնը նոր փուլի մը մէջ մտած է այլեւս, եւ իրը այդ անհրա – ժեշտ է վերաքննել երկու երկիրներու եւ ժողովուրդներու յարաբերութիւնները :

Վարչապետ Իսմէթ Ինէօնիւի փետրո – մէն Թօքէր, իր Աֆիս չարաթաթեր – քին մէջ նշանակալից խմբագրական մը տորպեդած է այս ուղղութեամբ ուր կ'անդրադառնայ Թուրքհուհիին յարա – բերութեանց ներկայ վիճակին : (տես Յառաջ, Ապրիլ 14) :

300 ՀԵԼԼԷՆՆԵՐ ԵԻՍ ԿԸ ՄԵԿՆԻՆ

Կառավարութիւնը Պոլիս բնակող 300 հելլէնահպատակներու հրահանգ տուած է որ երկու չարաթէն պէտք է կարդադրեն իրենց գործերը եւ մեկնին Թուրքիայէն : Այդ Յոյներուն մէջ կան արհեստաւոր – ներ, բժիշկ, առեւտրական – պահուիր եւայլն : Վիզայի համաճայնու – թեան խզումէն առաջ Թուրքիա եկող Հել – լէններուն ալ երեք ամիս բնակութեան արտօնութիւն տրուած է : Երբ այդ պայ – մանաժամը լրանայ, կամ պիտի մեկնին Թուրքիայէն, եւ կամ դիմում պիտի կա – տարեն, իրենց բնակութեան շրջանը եր – կարձելու համար :

Նիւյէի Հալքեան երեսփոխան Բուհի Յոյէը կարեւոր հարցապիր մը տուած է Պղ· Ժողովին, եւ Վարչապետէն բա – ցատրութիւն կը պահանջէ Աթեմոեան Թրակիոյ Թուրքերու եւ Լօզանի Դաշնա – գրի ինդրին մասին : Ահաւասիկ այս հարցապրին պատճէնը .

1.— Լօզանի Դաշնագիրը ստորագրուած պահուն, Աթեմոեան Թրակիոյ Թուրք եւ Հելլէն բնակչութեանց թիւը որքան էր, այսօր որքան է : Եթէ այսօր տար – բերութիւն մը կայ, ի՞նչ է պատճառը :

2.— Աթեմոեան Թրակիա մնացած Թուրքերուն ձեռքը որքան կալուած եւ հող կար այն ատեն, այսօր ի՞նչ է իրենց տնտեսական վիճակը :

3.— Ինչպիսի՞ երաշխիք մը ստացուած է, Աթեմոեան Թրակիոյ Թուրք փոքր – ամնութեան պաշտպանութեան ի նը – պաստ :

4.— Աթեմոեան Թրակիոյ Թուրք կը – բնաւորները ինչպէս կ'ընտրուին, հելլէն իշխանութիւնը ինչպիսի իրաւասութիւն – ներ ունի, զանոնք ընտրելու կամ պաշ – տօնազուրկ ընելու համար : Թուրք Հա – մայնքին եւ վաքֆներու գործերը ինչ – պէս կը մատակարարուին, անոնց վար – չական մարմիններուն գործունէութիւնը ինչ է, անոնց համայնապատկան կալ – ուածներէն տուրք կը գանձուի՞ :

5.— Ի՞նչ է կացութիւնը եւ գործու – նէութեան սահմանը Աթեմոեան Թրա – կիոյ Թուրքերուն եւ Պոլսոյ Յոյներուն հիմնած ընկերակցութիւններուն :

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԹՈՒՐՔԵՐԸ ԴԺԳՈՒՀ ԵՆ

ԱՏԼԱՆՏԵԱՆ ՈՒԽՏԻՆ

—o—

Ծերակուտական ընտրութեանց նախօր – եակին, Թրքական կառավարութիւնը ըս – կըսած է իր դժգոհութիւնը յայտնել Ատլանտեան համախոհութենէն : Այս առ – թիւ արտասանուած ճառերուն մէջ չատ կը խօսուի Միացեալ Նահանգներու կամ Ատլանտեան այլ զինակիցներու մասին : Յարդ կարելի չէր որեւէ քննադատութիւն ընել այդ ուղղութեամբ մինչ ներկայիս Թուրքերը այլեւս բառերը չեն ծամծմեր :

Պուրսայի մէջ Քեմալ Սաթիր, որ փոխ – վարչապետ է, խօսած ճառին մէջ հետեւ – եալ ձեւով արտայայտուած է .— Մեր բարեկամներն ու թշնամիները, ինչպէս նաեւ ՄԱԿի զինեալ ուժերու հրամանա – տարը եւ ՄԱԿի նշանակած միջնորդը , պէտք է գիտնան որ Թուրքիա երբեք պի – տի չհրաժարի իր «արդար» դատէն (ԽՄԲ.— Զակերքը մերն է անշուշտ ...) եւ պիտի չմիանայ որեւէ լուծումի որ պիտի ստիպէր Կիպրոսի Թուրքերուն որ ապրին իրրեւ փոքրամասնութիւն մը յու – նական վարչութեան տակ :

Արտաքին հարցերու խորհրդարանա – կան յանձնախումբին նախագահը Նի – հաթ Էրիմ յայտարարած է Միլիէթ օրա – թերթին «եթէ Ամերիկացիք, Անգլիացիք եւ Ատլանտեան մեր միւս զինակիցները մերժեն բացէ ի բաց դէմ արտայայտուիլ Մակարիոսի գործունէութեան , ատիկա կրնայ խախտել այս երկրին վստահու – թիւնը իրենց հանդէպ : Ժամանակը է – կած է որ արեւմտեան մեր բարեկամները ըսեն որ պիտի թոյլ չտան որ յոյն կիպ – րացիներու սպառնալիքը ազդեցութիւն ունենայ իրենց վրայ : Դեսպ· Մակարիոս եւ իր վարչութիւնը միայն յոյն համայնքին կը մտածեն երբ ինքնորոշման մասին կը խօսին : Կը մոռնան որ կիպրացի ժողո – վուրդ մը չկայ այլ՝ երկու չատ անջատ տարբականութիւններ եւ Թուրք հա – մայնքը , ինք ալ, ինքնորոշման իրա – ւունք ունի :

Փափանդու – Մակարիոս խօսակցու – թիւններէն ետք, յայտնի չէ տակաւին թէ Ջօր· Ղրիվաս Կիպրոս պիտի երթա՞յ թէ ոչ : Ղրիվաս պատասխանած է լրագրող – ներուն հարցումներուն .— Եթէ առա – ջարկէին որ Կիպրոս երթամ, պիտի խոր – հէի այդ մասին» :

Փափանդրէու ունկնդրութեան ընդու – նած է Աթէնքի Թուրք դեսպանը :

Քիրենիա – Նիկոսիա ճամբուն վրայ միջադէպերը կը չարունակուին :

ԽՐՈՒՇՁԵՒ ՁԷ ՄԵՌԱԾ

ՍԽԱԼ ԼՈՒՐ ՄԸ ՇՐՋԵՑԱՒ ԱՌԱՋԻ ԳԻՇԵՐ

—o—

Երկուշաբթիէն Երեքշաբթի լուսնալիք գիշերը, գերմանական մամուլի գործա – կալութիւնը Ֆլաշ մը կը սփռէր՝ Խրուշ – չեւ մեռած : Պարզ է որ լուրը մեծ իրա – րանցում կը ստեղծէր միջազգային շըր – ջանակներու մէջ, մինչեւ որ կը յայտ – նուէր թէ ձախընթաց լրագրողներու մէկ սխալ թարգմանութիւնն է այս «թիւրի – մացութիւնը » : Ամէն պարագայի մէջ բաւական չփոթութիւն տիրած է ցորչափ կարելի չէր եղած նաեւ յարաբերութեան մէջ մտնել Մոսկուայի հետ : Վերջապէս Մամուլի Թաս գործակալութեան ընդհ· տնօրէնը՝ Տմիթրի Կորունով բացար – ձակապէս հերքած է լուրը : Անշուշտ ա – րեւմտեան շրջանակները իրաւացի կեր – պով կասկածամտութիւն կը յայտնեն եւ չեն կրնար համոզուիլ թէ բոլորովին ան – հիմն է լուրը :

Պէտք չէ անտեսել նաեւ թէ չին Թա – fունկ – Փաօ թերթը կը գրէ · « Պէտք է մաքրագործել Խրուշչեւը , ժամանակը է – կած է» եւ կ'աւելցնէ Խրուշչեւի Հունգա – րիա ճամբորդութիւնը կը ձգտէր հեռա – ցնելու Զինացիները եւ ծռիլ Ամերիկա – ցիներուն առջեւ » Խրուշչեւի խօսքերը չին ժողովուրդին եւ համայնավար կու – սակցութեան նկատմամբ Հունգարիա կատարած իր 11 օրուան ճամբորդու – թեան ընթացքին, արջասպով լեցուած է – ին , մինչ Ամերիկան կը գովէր : Խրուշչեւ պատմութեան մեծագոյն նահանջողակ – ներն է , բայց նաեւ աշխարհի միանակա – նութեան մեծագոյն բնաջնջողը » :

Երեքշաբթի առաւօտ, Իտալիոյ հա – մայնավար կուսակցութեան պաշտօնա – թերթը՝ Ունիթա կը գրէ թէ գերմանա – կան կիսապաշտօնական գործակալու – թեան այս լուրը դիտումով եղած գրգռ – ութիւն մըն է :

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

Ալժերիոյ «Օրինաւոր ընդդիմութիւ – նը» յայտարարեց թէ պիտի չմասնակցի Էֆ էլ էնի համագումարին : Պէն Պեատա եւ Պուտիաֆ արդէն իսկ տեղեկացուցած են թէ չեն երթար իսկ Իթէրի եւ Ֆերաթ Ապպասի ներկայութիւնը որեւէ ձեւով հաւանական չի նկատուիր :

Օթ.Ա.Զի (ասիական հարաւ – արեւել – եան կազմակերպութիւն) ժողովին մէջ չատ ծանր տարակարծութիւններ կան Վիէթնամի չուրջ : Ֆրանսայի Արտաքին նախարարը Քուվ տը Միւրվիլ յայտարա – ցեց թէ «այլեւս պէտք է վերջ տալ պատ – րանքներուն » :

Մոսկուա հասնելէն ետք, Խրուշչեւի փեսան՝ Ադժուպէյ , յայտարարեց թէ չատ գոհ է Ֆրանսական իր ճամբորդութենէն : Երբ իրեն հարցում եղած է թէ ի՞նչ կը մտածէ տը Կոլի Մորհ· Միութիւն գալու մասին, Իզվեստիայի խմբագրապետը ը – սած է .— « Ատիկա իր գործն է, անշուշտ չէ մոռցած իրեն եղած հրաւէրը » :

Սպանիացին անցած տարի, Ծորգանա – նի Հիւսէյն Թագաւորը այցելութիւն մը տուած է Զօր· Ֆրանքոյի :

Մորհ· Միութիւնը 12 Թուն ոսկի ծա – խեց Ֆրանսայի : Անցեալ չարաթ արդէն 13 Թուն եկած էր Օռլիի օդակայանը , Ֆը – րանսայի Դրամատունը փոխադրուելու համար :

Պելժիոյ մէջ, բժիշկները հրաժարե – ցան «խնամքի» գործադուլէն եւ սկսան «օրէնքի» գործադուլը :

Ժընեւի մէջ Ֆրանսա զօրավիգ կե – ցաւ Փեքինի Թեկնածուութեան ընդդէմ Ազգ· Զինաստանի, Մակի տնտեսական յանձնախումբին ժողովին մէջ :

Ճաքարթայի մէջ ժողովրդական Զի – նաստանի փոխ – վարչապետը , որ նաեւ Արտաքին նախարարն է, տեղեկացուցած է ափրեասիական ժողովին աշխատանք – ները պատրաստող դիւանին, որ իր եր – կիրը բացարձակապէս դէմ է Խորհ· Մի – ութեան մասնակցութեան : Այս ժողովը նոր «Պանտունկ» մըն է, որ պիտի դու – մարուի պալ տարուան սկիզբը : Հնդկաս – տանն էր որ ներկայացուցած էր Խոր – հըրդային Միութեան Թեկնածուութիւնը :

Վարշաւեցն էհրարտ բուռն կերպով կը պաշտպանէ իր արտաքին նախարարը ո – րու համար կ'ըսուի թէ երեսի վրայ ձը – գած է Ֆրանքֆուեգրմանական յարաբե – րութիւնները : Քուռիէ տը Պավիէռ թեր – թը կը գրէ թէ Շրէօտէռ մէկ կողմ ձգած է Ֆրանքֆուեգրմանական յարաբերու – թիւնները եւ կը փորձէ սերտացնել դաշ – նակցային Գերմանիոյ կապերը արեւել – եան պլոքին հետ :

Ալժերիացին հասած լուրերու համա – ձայն, կը պարզուի , որ Պէն Պելլա ոեւէ ընդդիմադիր պիտի չունենայ էֆ էլ էնի համագումարին :

ՀԱՅԵՐՈՒ ԵՒ ԻՍԼԱՄՆԵՐՈՒ ՄԻՋԵՒ ԾԱՆՐ ԿՈՒԻ, ՏԻԱՐՊԱԳԸՐԻ ՄԷՋ

—o—

Ճումհուրիյէթ կը գրէ .— «Երէկ Տի – արպագըրի Եօղուրփաղար Թաղին մէջ , արիւնոտ կռիւ մը ծագեցաւ Իսլամներու եւ Հայերու միջեւ, որօրի մը առուծա – խին առթիւ : Վէճը կռիւի յանգեցաւ , տասը հայ երկաթագործներ երկու խա – լամներ ծեծեցին, եւ անոնցմէ մէկուն դլուխը պատռեցին : Քաղաքին Իսլամնե – րուն եւ Հայերուն միջեւ ոխակալութիւն մը ծայր տուաւ, եւ Իսլամները արժանա – պատուութեան խնդիր մը նկատելով այս կռիւը, ուզեցին իրենց հաշիւը մաքրել եւ հարիւր հոգի հաւաքուեցան, քարերով , բիրերով եւ բահերով ուզեցին յարձակիլ Հայերու վրայ : Բարեբախտաբար տարեց Իսլամներ միջամտեցին եւ հանդարտե – ցուցին զիրենք, եւ առաջքը առին ցաւա – լի դէպքի մը :*

Տիարպագըրի Հայերէն չատեր իրենց վախէն չբացին այսօր իրենց խանութնե – րը եւ գացին Միւֆթիւ Սալիհ Թանըլվէ – րին եւ անկէ իրենց կեանքի մասին երաշ – խիք ուզեցին : Միւֆթին վստահեցուց զիրենք թէ բան մը պիտի չպատահի, հայ հայրենակիցները վերսկսան իրենց բնա – կանոն աշխատանքին» (Ապրիլ 11) :

ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԶՈՒՆ ՀԱՄԱՐ

ՀԱՅԿԱԶՈՒՆ ՀԱՄԱՐ

ՀԱՅԿԱԶՈՒՆ ՀԱՄԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

—o—

Ա.

Կը հրատարակենք Պէյրութի մեր աշխատակիցներէն Հրաչ Տասնապետեանի այս ուսումնասիրութիւնը վաւերապէս արժէքաւոր նիւթի մը մասին : Ինչպէս արդէն կը շեշտէ հեղինակը, նման ուսումնասիրութիւն կապուած է բազմաթիւ դժուարութիւններու եւ սոյն աշխատանքը արդիւնք է լուրջ ու երկար գիտական պրպտումներու : Մեզի համար , արտասահմանեան նոր սերունդի մէկ անդամին կողմէ ներկայացուած այս գիտական աշխատութիւնը աղբիւր է անխառն ուրախութեան եւ հպարտութեան : Անիկա ապացոյց մըն է, որ գաղութներ – րուն մէջ գոյութիւն ունի նորահաս այն տարրը, որ գէթ չափով մը կը լրացնէ հին հմուտներու ձգած պարապը :

Հանքային հարստութիւնները որեւէ երկրի ամէնէն անհրաժեշտ կարիքներէն մէկը կը կազմեն : Ինչպէս բոյսը աճելու եւ ճոխանալու համար հողէն կ'առնէ աննդաբեր աւիշը, նոյնպէս եւ որեւէ պետութիւն, անտեսական ծաղկումի եւ ուրեմն կենցաղային բարօր վիճակի հասնելու համար, պէտք ունի իր հողի ընդերքին ընծայած անուններին : Հանքային հարստութիւնները կը հանդիսանան գլխաւոր հիմքերէն՝ երկրի մը ճարտարար – ութեան եւ արտադրին առեւտուրին . ա – նոնք կը հայթայթեն այդ երկրի չինա – նիւթերն ու վառելիքը :

Հայաստան, հեղուկ թէ կազային՝ վառելիքները առանձին կարեւորութեամբ օժտուած խումբ մը կը կազմեն հանքային հարստութիւններուն մէջ : Անոնք ոչ միայն կենցաղային ընթացիկ չեռուցման ամէնէն հիմնական աղբիւրները կը կազմեն, այլ նաեւ ամբողջ ճարտարարուեստին զոյութիւնն ու բնականոն ընթացքը կը պայմանաւորեն :

Ոչ նուազ կարեւոր հարստութիւն մը կը ներկայացնեն նաեւ մետաղային հանածոները : Անոնք զարկ կուտան մետաղագործական ծանր ճարտարարուեստին , ինչպէս կարեւոր չափով մը քիմիական արդիւնաբերութեան : Մետաղային հանածոները ու անոնցմէ արտահանուած մետաղները, այնկախ տեղւոյն վրայ իրենց ճարտարարուեստական դործածութենէն , կրնան նաեւ մեծապէս չհաշուիլ որպէս արտածման նիւթ :

Քիմիական արդիւնաբերութեան տեսակէտէն՝ անմիջական կարեւորութիւն ունին նաեւ միւս բոլոր հանքայինները — մետաղակերպները , օքսիտները , աղեր — որոնց չգոյութիւնը յաճախ բազմածախս ներածումներու դուռ կը բանայ պետութեան մը համար :

Երկրի մը ընդերքի դանձերուն մէջ ոչ նուազ կենսական են նաեւ չինանիւթերը : Անոնք ոչ միայն չինարարութիւնը կ'ապահովեն ընթացիկ նիւթական իմաստով, այլ նաեւ իրենց տեսակովն ու որակովը ձեւ եւ ոճ կը պարտադրեն այդ երկրի ժողովուրդի ճարտարապետութեան :

Հետաքրքրական եւ յաճախ մեծապէս հասութաբեր կրնան ըլլալ նաեւ թանկագին քարերը, դանազան տեսակի հանքային աղբիւրները, ջերմուկները, աղի ջուրի լիճերը , եւայլն :

×

Հայաստանի հանքային հարստութիւններուն մասին ուսումնասիրական առաջին դրութեամբ մը (ԱԿՕՄ , 1958ի 8–9 , 10 եւ 11 – 12 թիւեր) չէր տած էինք այս կարգի աշխատութեան մը հիմնական դժուարութիւնները :

Աշխարհագրութեան պատահական դասագրքերու ընդմէջէն՝ Խորհրդային Հայաստանի մէջ կատարուած հետազօտութիւններէն քիչ բան միայն ծանօթ էր մեզի :

Մեր այդ անդրանիկ աշխատասիրութեան համար՝ հիմնուած էինք առաւելաբար Հայաստանի Հանրապետութեան Գատուիրակութեան 1922ի Փարիզի մէջ հրատարակած ֆրանսերէն մէկ ուսում – նասիրութեան վրայ (« Հայաստանը՝ տնտեսագիտական տեսակէտէ») : Այդ հրատարակութեան մէջ՝ Հայաստանի հանքային հարստութիւններուն վերա – բերեալ մասը կը հիմնուի ցարական կառավարութեան օրով իսկ ծանօթ պաշտօնական տուեալներու, հանրապետական կառավարութեան փաստաթուղթերուն , ինչպէս նաեւ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին Թրքապատկան Հայաստանի հողերուն վրայ կատարուած քննութեանց արդիւնքներուն վրայ :

Օգտուած էինք նաեւ Պոլսոյ Ռապըրթ Քոլէճի դասախօսներէն՝ Արշակ Սօլաղ – եանի 1923ին հրատարակած ֆրանսերէն աշխատասիրութենէն՝ « Փոքր Ասիոյ բնական եւ տնտեսական հարստութիւնները » խորագրով :

Անցնող հինգ – վեց տարիները բարեբախտաբար յատկանշուեցան Հայաստանի եւ արտասահմանի Հայութեան մէջ եղած – տական – մշակութային յարաբերութեանց բարելաւումով : Արտերկրի հայկական վարժարաններն ու մշակութային հաստատութիւնները սկսան կանոնաւոր – բար ստանալ Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի տեղեկագիրներն ու զանազան այլ հրատարակութիւնները. փոխադարձ այցելութիւններու շնորհիւ՝ ծանօթացում եւ մտաւորական կապ ստեղծուեցաւ Հայաստանի գիտնականներու եւ դրողներու, ու արտասահմանեան երկիրներու հայ ուսուցիչներու միջեւ. Պետհրատն ու Ակադեմիան հրատարակեցին Հայաստանի բնական հարստութիւններն ու անտեսական կարելիութիւնները քննութեան ենթարկող եթէ ոչ ամբողջական, դէթ բաւական լուրջ ուսումնասիրութիւններ : Այսօր, երբ վերստին կը մօտենանք այս նիւթին, մեր աղբիւրները ճոխացած կը գտնենք բազմապիսի աշխատասիրութիւններով : Կարեւորագոյներէն կը նշենք յիշատակենք՝ Հ. Գ. Մալաքեանի « Մետաղային հանքավայրերը » (Գ. Ա. հրատարակչութիւն, Երեւան, 1958), Սուրէն Մովսէսեանի « Հայկական ՍՍՌ Էկոնոմիկայի զարգացման հեռանկարները » (Երեւան 1962), Զ. Հայցագործ – եանի եւ Օ. Մարտիրոսեանի « Հայաստանի տուֆերը եւ մարմարները » (Երեւան, 1959), եւ մանաւանդ՝ «Հայկական ՍՍՌ Ատլասը» սքանչելի հրատարակութիւնը (1961) :

Արեւմտեան Հայաստանի հանքային հարստութիւններու թուումին մէջ , դժբախտաբար, ստիպուած ենք սահմանափակուիլ վերոյիշեալ նախախորհրդային տուեալներով : Թուրք կառավարութիւնը հաւանաբար կատարած է նոր քննութիւններ, սակայն անոնց բնոյթն ու արդիւնքը մեզի կը մնան անծանօթ :

ՀՐԱԶ ՏԱՄՆԱՊԵՏԵԱՆ

(1 Շար.)

ԳԷՈՐԳ ՍԿԵՒՐԱՑԻ

—o—

Ինչեր չէ ըրած Հայը, ինչ տեսակ գո – հեր չէ տուած ան իր պատմութեան ընթացքին՝ հայ մնալու եւ աղգային միջա – կոյթը պահպանելու համար : Ցաւիտե – նական անթառամ փառքով պսակած է ժողովուրդը Վարդաններու եւ Մեսրոպ – ներու յիշատակը : Բայց ահա կան նաեւ այնպիսիները, որ մոռցուած են, մոռցուած են մասամբ կամ լրիւ, որովհետեւ Հայոց պատմութիւնը բազում անցմանները « դուրս ելած է իր չափերէն » : Սակայն ժամանակակիցները անոնցմէ չատերուն գործերը կամ կեանքին պատմութիւնը յանձնած են մատաղ սերունդներուն, որ աշխարհակործան աւերումներու, ասպատակութիւններու մէջէն ապրած ու հասած է մեզի :

Երկիւղածութեամբ կը թղթատուին այժմ այդ մատաղաթները Մեսրոպ Մաշտոցի պալատին մէջ (Երեւանի Մատենադարանը), կը թղթատուին եւ կը գտնուին նորանոր գործեր եւ կը յանձնուին մայր ժողովուրդին : Այս ձեւով յայտնաբերուեցաւ նաեւ մեզմէ եօթը դար առաջ ապրած հայ ծանօթ մատենագիր, լեզուաբան, մանկավարժ, հանրային եւ քաղաքական գործիչ Գէորգ Սկեւրացիի կենսագրութիւնը՝ միջնադարեան դրչագիրի մը հատւածոյ մատեանին մէջ : Նորագիւտ այդ վաւերագիրը գրուած է 72 էջի վրայ, թէեւ կը նկատուի, որ ձեռագրէն կորսուած են քանի մը էջեր : Ո՞վ է այդ գողտրիկ, պատմական մեծ արժէք ներկայացնող գործին հեղինակը : Առ այժմ պարզ չէ, քանի որ յայտնի չէ թէ ո՞ւր եւ ի՞նչ պայմաններու մէջ ձեռագիրը «վիրաւորուած» է, կորսնցնե – լով նաեւ իր վերջին էջը, որուն վրայ թերեւս գրուած ըլլար հեղինակին անունը : Պարզ է, սակայն, մէկ բան, որ ան եղած է Գէորգ Սկեւրացիի ժամանակակից անձնաւորութիւն մը եւ գեղարուեստական բարձր ճաշակով եւ ոգեւորութեամբ հիւսած է մեծ հայրենասէրի մը կենսագրութիւնը :

Իսկ ի՞նչ կը պատմեն այդ հնադարեան ձեռագիրին խունացած էջերը : Անոնցմէ կ'իմանանք, որ Գէորգ Սկեւրացի ծնած եւ ապրած է Լամբրոն (Կիլիկիա), չինական Առաքելի ընտանիքին մէջ : Ան երիտասարդ տարիքէն երեւան բերած է հոգեկան եւ բարոյական բարձր արժանիք – ներ՝ աղնուութիւն, անաչառութիւն եւ աշխատասիրութիւն : Սակայն , երբ դեռ հազիւ 18 տարեկան էր , մեռած է անոր մօրեղբայրը, մեր մատենադրութեան ծանօթ Գրիգոր Սկեւրացին : Այս վերջինին մահէն ետք, անմեղ պատանին կը դէպ – պարտուի եւ կ'ենթարկուի ծանր հալածանքներու : Կը ստիպուի թողուլ հայրենի քաղաքը եւ ուսումը շարունակելու համար մեկնիլ Մեծ Հայք, ուր սկիզբ – ները կ'աշակերտէ Բղնիի յայտնի Գրիգոր եպիսկոպոսին, ապա Վարդան Աբեւելք – ցիին եւ ստանալով հիմնաւոր ու ժամանակին համար փայլուն կրթութիւն, վերադառնայ Կիլիկիա, որ այդ ժամանակ քաղաքական եւ կրօնական ծանր դրութիւններու թատերաբեմ դարձած էր :

Սկեւրացիին համբաւը կը տարածուի Կիլիկիայի մէջ : Կ'առաջարկեն վարդապետել Սկեւրայի վանքը, որ ժամանակ հայ մշակոյթին եւ դպրութեան կարեւոր կեդրոններէն մէկն էր : Այս վանքին մէջ Սկեւրացի կը գրէ ծանօթ գործերը — «Գրչութեան արուեստը», «Եսայի մարգարէի մեկնութիւնը», « Ներբողեան Յովհաննէս աւետարանչին » եւայլն :

Այնքան մեծ եղած է անոր հեղինակութիւնը, որ իբրեւ նշանաւոր մանուկ ըլլալու քրիստոնէութեան սրբոցը նկատուող Ատուածատրին մէջ եւ կազմել Սուրբ Գրքին հրատարակութիւնները :

Գիտական գործունէութեան զուգահեռ, Սկեւրացի դաստիարակած է բազմաթիւ աշակերտներ, որոնցմէ չատեր յետագային անուանի դարձան իբրեւ մեծագիրներ եւ գրիչներ, ինչպէս՝ Մխիթար Գոյնեցիներէցեանց, Երեմիա քահանայ, Մովսէս Աբխատակէս եւ ուրիշներ, որոնք երախտապարտութեամբ կը յիշեն անուանի ուսուցիչը՝ մեծարելով գինքը «տիեզերալոյս», «եռամեծար» եւ այլ տիտղոսներով : Անծանօթ կենսագրը մեծ դովեստով կը խօսի անոր հանրական գործունէութեան արուեստին մասին : Պարզուի նաեւ, որ Սկեւրացի գրած է մանրանկարչութեամբ, որմէ, սակայն, դժբախտաբար, դեռ ոչ մէկ նմոյշ հասած է մեզի :

Մեծ է եղած Սկեւրացիին ազդեցութիւնը լեզուաբանութեան զարգացման գործին մէջ : Անոր «Գրչութեան արուեստը» մանակակից լեզուաբանութեան կարեւոր նկատուած է Հայոց լեզուի քերականութեան, կէտադրութեան եւ առոգանութեան նուիրուած փայլուն աշխատութիւն մը :

*Սակայն առաւել մեծ է Սկեւրացիի աւանդը այն ծանր պայքարին մէջ, զոր մղած է հայ ժողովուրդը այդ օրերուն : Սկեւրացիին ապրած ժամանակաշրջանին Կիլիկեան Հայաստանի մէջ լայն ծաւալ ստացած էր չարժում մը, որ սկսած չատ աւելի կանուխ եւ պատմական յայտնի է միաբարութիւն անունով : Այդ չարժումին նպատակն էր հայ եղեցիին միացումը բիւզանդական Հոմէական եկեղեցիներուն, որ կը կատէր հայ ժողովուրդին կենսական հերուն : Արդարեւ հոմէական եւ դաւանական եկեղեցիները կը ձգտէին բարութեան չնորհիւ կիլիկեան եւ ըստ հանրապէս Հայութիւնը դարձնել հնազանդ գործիք մը՝ Արեւելքի մէջ իրենց տնտեսական եւ քաղաքական շահերուն օգտին : Աւելին . եկեղեցիները ուխտեան գաղափարին տակ թաքնուած մեծ վտանգ մը, քանի որ միջին դարերուն մեծ մասը ուխտաւորութիւնը ուղղակի կապուած էր ազգային ինքնութեան հետ : Ուխտաւորութիւնը ազգային ինքնութեան հետ : Ուխտաւորութիւնը ազգային ինքնութեան հետ : Ուխտաւորութիւնը

ՇԱՐԹԻ ՅՈՒՅԱՀԱՆԴԷՍԸ

—o—

— ՎԵՆԵՏԻԿ ԵՒ ԻՐ ՇՐՋԱԿԱՅՔԸ —

Տարիներէ ի վեր, հետաքրքրութեամբ կը հետեւիմ նկարիչ Շարթի ցուցահան–դէսներուն: Փարիզի հասարակութիւնը այսօր այնքան լաւ կը ճանչնայ այս հայ արուեստագէտը, զոր հարկ չկայ ներկա–յացնելու, վասնոր ցուցասրահին մէջ՝ Ապրիլ 7ին իր գործերուն նուիրուած նը–կարահանդէսին բացումին առիթով :

Իր վրձինին տակ գոյնը եւ խիտը կը տիրապետեն գծագրութեան, որովհետեւ նկարիչ Շարթ առաւելաբար գունապաշտ մըն է, եւ իր խառնուածքով տարուած աւելի արժէքներ որոնելու՝ քան թէ ա–ռաջնորդող գծագրութիւնը: Այսուհան–դերձ իր «անկենդան բնութիւնները» ճշդրիտ են եւ ճոխութեամբ չարադրը–ուած :

Իր նոր ցուցահանդէսը — վենետիկ եւ իր Շրջակայքը — բաւական անակնկալ Շարթ մը կը յայտնէ :

Եթէ Վենետիկը մեզի համար պեր–ճանք, վաւաշոտ գնծութիւններ, խրախ–ճանք, հաճոյք ու լոյս կը յուշէն, Շար–թի Վենետիկը այլ է եւ այլապէս անո–րինակ :— Իր բնակչութենէն զուրկ Վե–նետիկ մը, Պրեմոն «թացան»ով պատկե–բացուած, Հաւատաքննութեան, անգութ Տոճերու, ահ ու սարսափի եւ ոճիրներու Վենետիկը : Ջերմութենէ զուրկ կանաչ ջուղիներով, տարածուն գոյներով նը–կարած իր «Վենետիկները» դիտողը պիտի չզարմանար եթէ հոս ու հոն ցցուէին դիակներ, դիակները խեղճ ու աղքատ մարդոց , հարուստ Վենետիկցիներու վարձկան ոճրագործի մը ձեռքով սպան–նուած : Մինչեւ իսկ դեղին ու կարմիր գոյներու թաւ հարուածները, այդ անո–րինակ մթնոլորտը ստեղծելու կ'օժան–դակեն :

Կարելի է նախընտրել Շարթի նկարած անձերը եւ անկենդան բնութիւնները : կարելի չէ անտարբեր մնալ անոր «Վե–նետիկներուն» առջեւ :

Առաջնակարգ նկարիչի մը յայտ նկա–րահանդէսն է :

Ց. ՆՈՑԻՉԵԱՆ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԱՏՏԱՌԻ ՎՐԱՑ

1937-Ի ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆԸ

—o—

Խորհրդային մայրաքաղաքի չարժա – նկարի սրահներուն մէջ այս օրերս , կը ցուցադրուի չափազանց չահեկան փաս – տաթուղթ մը : Այս ժապաւէնը կը պարզէ անծանօթ ծալքերը եւ մանրամասնու – թիւնները այն ղեկայցունց դատին, որ 1937ին ահռելագոյնի մատնեց Խորհր· Միութիւնը: Այդ դատը սկսաւ մահուան դատապարտումովն ու պնդակահարումո–վը Կարմիր Բանակի լաւագոյն ու կարո – ղագոյն ղեկավարներուն ու վերջացաւ՝ բնաջնջումովը հազարաւոր սպաներու եւ այլ դէմքերու :

ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ ՍԿԻԶԲԸ

Ամէն ինչ սկսաւ այն նենգ կերպով , ո–րով կը սկսէին Սթալինի բոլոր քայլերը, որոնք կը ձգտէին բնաջնջել իր «հակառա–կորդները » — իրական եւ ոչ իրական :

1937ի Մայիս մէկի առաւօտուն, մա – ռեչալ Միխայիլ Թուխաչեւսկի բարձրաս–տիճան սպաներէն առաջինն էր որ եկաւ եւ իր տեղը գրաւեց Մոսկուայի Կարմիր հրապարակի պատուանդանին վրայ: Բանուորական Մայիս մէկի տողանցքին հետեւելու համար: Քիչ ետք եկաւ եւ ա–ռանց Թուխաչեւսկին բարեւելու կամ դէթ անոր ակնարկ մը նետելու քովը տեղ գրաւեց մարեչալ Եկորով: Քիչ մը աւելի ուշ՝ եկան նաեւ Կարմիր Բանակի քաղա–քական ղեկավարները: Զինուորական տողանցքէն ետք, Թուխաչեւսկիին չըն–ծայեցան այն պատիւները, որ սովո – րաբար կ'ընծայուին մառեչալներուն եւ ան այս զանցառութենէն օգտուելով՝ բազմութեան մէջ մտաւ եւ բացայայտ յուզումով հեռացաւ :

ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆԸ

Մայիսի կէսերուն, Մոսկուայի անգ – լիական դեսպանատան հաղորդուեցաւ , թէ մառեչալ Թուխաչեւսկի հիւանդ էր ու պիտի չկրնար ներկայ գտնուիլ Ճորճ Զ· Թագաւորի թագադրութեան : Անոր տեղ Լոնտոն պիտի երթար խորհրդային նա – ւատորմի պետ Ծովակալ Օրլով :

Մայիսի վերջերը, « Պրաւտա» հաղոր–սեց թէ վերահաստատուած էր ղոյզ ըս – պայկոյսը (զինուորական ու քաղաքա – կան) : Գրեթէ միեւնոյն աեն հաղոր – դուեցան կարդ մը զղայացունց փոփոխու–թիւններ ու տեղափոխութիւններ :

Եկորով խորհրդային բանակի ընդհա–նուր սպայակոյտի պետի պաշտօնէն կը հեռացուէր ու պաշտպանութեան փոխ – նախարար կը նշանակուէր :

Զօրավար Եակիր Քիեւի զինուորական շրջանէն կը հեռացուէր ու Լենինկրատի շրջանը կը փոխադրուէր :

Թուխաչեւսկի , որ պաշտպանութեան փոխ – նախարար եւ ըստ էութեան բա – նակի պետն էր, կը փոխադրուէր Վոլկա–յի շրջանը, իբրեւ Վոլկայի զօտիի հրա – մանատար :

Յունիսի առաջին շաբթուն, Թուխա – չեւսկի երկաթուղիով կ'ուղղուէր Գուիպ–չեւ քաղաքը: Իրեն կ'ըսուէր թէ՝ հոն՝ նախ պէտք է ներկայանայ կուսակցու – թեան շրջանային կոմիտէի քարտուղարը եւ ապա իր պաշտօնը ստանձնէ :

Թուխաչեւսկի երբեք չի հասներ այդ շրջանային կոմիտէի քարտուղարը: կինը՝ Նինա Եկնէնիէվնա , ամբողջ երկու օր կը շրջի Գուիպչեւի մէջ եւ կը փնտռէ ամուսինը: Ի վերջոյ կը վերադառնայ Մոսկուա, ուր կը ձեր – բակալուի ամուսինին մօրը, քոյրերուն, եղբայրներուն եւ աղջկան հետ :

ԿԸ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԻ

Յունիս 11ին, պաշտօնապէս կը յայ – տարարուի մառեչալ Թուխաչեւսկիի եւ զօրավարներ Եակիրի, Ուպորեվիչի , Փրիմակովի, Կորկի , Ֆելմանի եւ Այ–մեռանի ձերբակալութիւնը : Միեւնոյն աեն, թերթերը կը գրեն թէ՝ զօրավար Կարամբրնիկ ինքնասպան եղած է :

ՎՈՐՈՇԻԼՈՎԻ ՀՐԱՄԱՆԸ

Յունիս 12ին, Վորոշիլով կը հրատա – րակէ հրաման մը, ուր կ'ըսէ՝ թէ որ – տակարգ պատերազմական աեան մը , դռնիսկ նիստ գումարելով մահուան դա–տապարտած է ձերբակալուած բոլոր բարձրաստիճան սպաները : Վճիռը գոր–ծադրուած է նոյն օրը առաւօտուն : Այս հրամանին մէջ կ'ըսէ նաեւ թէ սպաները չփոխ ունէին «Թրոցկիստ» ահաբեկիչ – ներու հետ եւ ծրագրած էին վարչաձեւը տապալել, իշխանութիւնն ու բանակի ղեկավարութիւնը գրաւել, կառավարու – թեան անդամներն ու կուսակցութեան ղեկավարները սպաննել եւ երկրի զին – ուորական գաղտնիքները օտար պետու – թեանց հաղորդել : Նմանապէս կ'ըսէ՝ թէ դատապարտեալները ամբաստանուած էին թէ՝ Գերմանացիներուն խոստացած էին Ուկրայնիան, իրենց ծրագիրներու իրագործման համար անոնց ընծայելիք առաջարկութեան փոխարէն :

Վորոշիլով ի վերջոյ կ'ըսէ՝ թէ ամ – բաստանեալները խոստովանած են իրենց յանցանքը :

Այսօր 1937 Յունիսի մղձաւանջային դէպքերէն 27 տարի ետք, խորհրդային քաղաքացիները չարժանկարի պատուհան վրայ կը տեսնեն դէմքերը Սթալինի կող–մէ սպաննուած բարձրաստիճան զինուո – րական հինգ ղեկավարներուն , մառե – չալներ Թուխաչեւսկի, Պլիւխէրի, Եկո – րովի եւ զօրավարներ Եակիրի եւ Ուպո – րեվիչի :

Անարդարօրէն սպաննուած այս ղեկա – վարներու դէմքերէն զատ, կը տեսնեն նաեւ այն «փաստերը» որոնց վրայ իբր թէ հիմնուած էր անոնց դէմ եղած ամ – բաստանութիւնը : Այդ « փաստերը » կեղծ նամակներ են , որոնց մէջ իբր թէ կը պարզեն իրենց «գործունէութեան » ծրագիրը :

Հինգ ղեկավարներու «դաւաճանութեան թղթածրարին» բոլորովին կեղծ նամակ – ներուն մէջ կան նաեւ զերմանական լըր – տեսական սպասարկութեան՝ «Ապվէր»ի պաշտօնաթուղթերը ինչպէս եւ «Հիթլերի ձեռքով» Թուխաչեւսկիին գրուած նամակ մը, ուր կ'ըսէ թէ պետական հարուածի յաղողելէն ետք երբ երկրի ղեկը ստանձ – նէ՝ պիտի օժանդակէ իրեն ...:

Քաղեց՝ ՎԱԶՐԻԿ

Երկու խեցգեղ կը ճամբորդեն օթոպու–սի մը մէջ :

— Ժամը քանի՞ է, կը հարցնէ մէկը : Միւսը գրպանէն կը հանէ պաճուճ մը , վրան կը նայի եւ կ'ըսէ .

— Չորեքշաբթի :

— Շնորհակալ եմ, կը պատասխանէ միւսը· ճիշդ հոս է որ պիտի իջնեմ ...

«ԾԱՌԱՋ»Ի ԹԵՐԹՕՆԸ (71)

ԽՈԴԵԴԱՆ

— Պատուական հիւր է, տեղ տուէք՝ անդնի, — լսուեցին զանազան կանչեր խաւարի մէջէն : Շէմքին նստած փորմը–շակները իրենց ամաններով մի կողմ քաշուեցին : Նրանց մօտով հարսանեքա – տուն մտաւ մի քաղցրաւոր մարդ :

— Բարի իրիկուն, — ողջունեց նորեկ – կը եւ ղէմարիը հանելով բարձրացրեց դէպի առաստաղ :

— Շնկօն է, — գոչեց Ասատուրը հար–սի կողքից արագ շուռ գալով :

— Շնկօն է,— ուրախացած բացական–չեցին Ոսկեհատն ու Սաեփանը :

Ու, իսկապէս, նորեկը Շնկօն էր, Ա – մար : Անունը նոյնիսկ Հեթում Բ.ին, որ քիչ շատ յարած է միարարութեան դա – դափարին, առաջարկեցին կաշառել Սկեւ–բացին, սակայն, վերջինս անդրդուելի մնաց :

Առաջին լուրջ ընդհարումը Սկեւրացիի եւ միարարներու միջեւ տեղի կ'ունենայ 1260ին, Ասատուածաչունչի տօնին կա – պակցութեամբ : Պարտուած միարարնե–րը, Հեթում Բ.ի եւ Գրիգոր Անաւարզեցի հասար քո խաչեղբօր հարսանիքին, — բացականչեց սեղանապետը եւ խմեց Շըն–կոյի կենացը :

— Քո կարօտը լինճ մաշում էր, Ա – դեղան : Ես ուզում էի տեսնել քո նոր տունը : Ուզում էի տեսնել հարսիկ բա – յադին : Կարօտել էի մեր Ոսկեհատին ու Սաեփանին : Երբ Ծովասարի կողմից մարդ եկաւ ու ջուղաբ բերեց, որ դու պսակւում ես, ես աչխարհով մէկ եղայ: Ինչքան ապրէք, լաւ ապրէք: Թող քո տունը լցուի զանգակ երեխաներով : Թող կենդանանայ քո պապ Զօրօ – Դաւ–թի քանդուած օջախը: Շուքը եմ քեզ , Աստուած, — երդիկին ի վեր նայելով չա–րունակեց Շնկօն : — Մի անգամ զամէս քաշեցի վրադ, բայց՝ ներող եղիր: Թէ – պէտ դու քո աչքը հարուստների ու զօ – րեղների կողմն ես պահում , բայց մէկ – մէկ էլ աչքիդ պոչով մեզ նայիր : Մեզ դցել ես էս դեռնի վրայ, մէկիս անունը Աստուր ես դրել, մէկիս անունը՝ Շնկօ: Գոնեա կխոսէ չաի հալալ արա էս կեան–քը մեզ, որ մրջեմի կողքով անցնելիս՝ չամաչենք նրանից :

Այս ասելով Շնկօն ծոցից հանեց մի արծաթէ սիրուն գօտի եւ իր ձեռքով կա–պեց հարսի մէջքին :

— Իմ ու Զոզանիս կողմից, ուրախու – թիւնով վայելես :

— Ապրի մեր վեսի եղբայրը : Զօրա – նաս դու, Շնկօ, — ազդարարեց սեղա – պետը, եւ հարսանքատունը թնդաց ծափերից :

Վերջին բաժակով ներկաները խմեցին Տօնէի կենացը, որից յետոյ ամէնքը բարձրացան ու սկսեցին գովանդ պարել: Քաւոր Տօնէն, որ առաջնորդում էր պա – րը, բռնել էր Խոզեղանի ձեռքը : Վեր – ջինս կողքին պարում էր հարսը : Հար–սի ձեռքը բռնել էր ազգ չարիներից մէկը: Նրանից յետոյ չարուել էին Պըն – ոսցի Մանուկը, Շնկօն, Շինական Պօ – ղոսը, Օնէն, Ուրադ Ճակոբը, հարսանի–քի ազուէսը եւ միւս մասնակիցները : Գովանդի մի ծայրը ներսումն էր, իսկ միւս ծայրը հասել էր մինչեւ անտառ եւ կախուել կաղաւաձորի մէջ :

Փոքրաքանակ երեխաները դնացել էին քնելու, իսկ աւելի մեծահասակները , յաղթահարելով թմբիրը, դեռ եւս սպա – սում էին: Նրանք առանձին թունդի էին պարում լուսնեակի լոյսով ողողուած քա–րափի վրայ .

Սաամաե կ'ելնէր բարակ ծուխ ,
Եարիկ մ'ունենիք Բուլանուխ .
Զարկեց մախսաե, թալեց պուխ ,
Երես կարմիր, աչքեր թուխ :

Նախընկրնեն վար կ'ենեիք ,
Քոռ աձեղուն բար կ'ենենիք ,
Իմ հէր քեզ աղջիկ չի տայ,
Չահելութիւն թարկ էնենիք :

Եւ ապա՝

Հայ տարա՛ն , տարա՛ն, տարա՛ն ,
Տարաե գիմ Նուպար, տարաե,
Քանդին չիգարըս տարաե ,
Նաեայ, նաեայ, նա, նա, նա՛յ :

Եար երերուն, երերուն,
Ընկայ ետեւ սարերուն,
Բարեւ տարէէ եարերուն ,
Քանդին չիգարըս տարաե :

Մառնիկա սար խեերով ,
Նուպար՝ ուշխուն քեերով ,
գնուպար տարաե գիշերով,
Քանդին չիգարըս տարաե :

Եար Նուպար, Նուպար, Նուպար,
Սասնոյ լեռներ քահրուպար ,
Ըմ պաժն ու քում պարամպար ,
Քանդին չիգարըս տարաե :

Թմբուկի ու զուռնի ձայնից թնդում էր Արինօքը: Մինչեւ առաւօտ հարսնաւոր – ները պարեցին: Երբ լուսինը կարմրած մայր էր մանում Ծովասարի ետեւ, հար–սանիքն աւարտուեց :

Քարափին կանչնած խրճիթի մէջ մեն մենակ մնացին Ասատուրը եւ Բայազը:

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՏԱՆ

Սէն Ժերմէն – ան – Լէյէն Արմենակ փափազեանէ եւ Յովհ. Թորոսեանէ քահանան ֆր. Խաչիկ Գալանճեանի յիշատակին

ՖՐ. ԿԱՊՈՅՏ ԽԱՋ

Կայանի արձանագրութիւն

Ֆ. Կ. Խաչի Օդափ. կայանի արձանագրութիւնները կը սկսին Ապրիլ 4ին եւ կ'աւարտին Մայիս 30ին, Ֆրանսայի բոլոր շրջաններու մէջ։

Փարիզի մէջ արձանագրութիւնները տեղի կ'ունենան ամէն ԵՐԿՈՒՇԱԲԹԻ եւ ՇԱԲԱԹ կէսօրէ ետք՝ ժամը 4էն ժամը 7, Շրջ. վարչութեան գրասենեակը՝ 17 Րիւ Պլէօ, Փարիզ (9), Մշակոյթի Տան Գ. յարկը։

Պէտք է ներկայանալ անձամբ եւ վճարել կանխիկ։ Անհրաժեշտ են՝ Լիվրէ տը Ֆամիյ եւ Քառնէ տը Սանթէ։

Ընդունելի են.— աղջիկները՝ 6–15 տարեկան։ Տղաք՝ 6–14 տարեկան։

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ

ՎԱՏԻԿԱՆԻ ՁԱՅՆԱՍՓԻՒՌԷՆ

Միջին ալիք 196 մեթր։
Կարճ ալիք 31, 10 – 25·55, 19·84։

Այս կիրակի, 19 Ապրիլ 1964, Հռոմի ժամով՝ 10·30ին, Վատիկանի Ռատիոկանը պիտի սփռէ Հայկական ձայնաւոր Մ. պատարագը։

Պատարագը պիտի մատուցանէ Մը-խիթարեան Ուխտ՝ Նորօծ Հ. Վ.Ր-թաւէս Վ. Ուլուհոճեան։ Պիտի քարոզէ Ներսէս Ծ. Վ. Սեթեան, նիւթ ունենալով, «Ճարտարութեան Ուրախութիւնը»։

ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ ՓԱՐԻԶԻ

ԿԻՐԱԿՆՕՐԵԱՑ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ՝
ԺԱՄԸ 10,45ԻՆ
Այս կիրակի կը խօսի՝
ՊԱՏ. Ռ. ԳԱՁԱՁԵԱՆ
8 BIS, RUE DES TERNES
PARIS (17e)
Métros : Porte Maillot ou Champerret

ՅԱՒԱԿՅՈՒԹԻՒՆ

Տէսինի Հ. Ց. Դ. կոմիտէն յաւակցութիւն կը յայտնէ ընկեր Գուրգէն Պօյաճեանի իր մօրը՝ Հայկուհի Պօյաճեանի մահուան առթիւ եւ անոր յիշատակին քանական Ֆրանք կը նուիրէ «Ճառագ»ին, «Հայաստան»ին եւ Մշակոյթի Տան։ (Տառնալ «Ճառագ»էն)։

ՆՈՒԷՐ

Ոմն իր քրոջը յիշատակին երեսուն Ֆր. կը նուիրէ Աղքատախնամին։ (Տառնալ «Ճառագ»էն)։

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Կապոյտ Խաչի Իսիի մասնաճիւղը չը-նորհակալութեամբ ստացած է հետեւեալ նուէրները ի նպաստ իր ղպրոցին.— Այրի Տիկին Ղուկասեանէ եւ զաւակներէն իրենց հօր եւ ամուսնոյն մահուան Բ. տարելիցին առթիւ, ինչպէս նաեւ Մարտիրոս Մինասեանի մահուան առթիւ հարիւր Ֆր., ոմն Համի Մանուկ Ղուկասեանի մահուան Բ. տարելիցին առթիւ քսան, Օր. Ժանին Մխսքեանէ 35, Այրի Տիկին Վարդերեան իր թոռան վիճուռնրուեցնէ վերադարձին առթիւ քսան, ընկերուհի Պալապանեանէ իր ամուսնոյն ապաքինման առթիւ քսան։

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ

«ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՕՐԸ»

24 Հոկտեմբեր Շաբաթ պիտի չըլլայ մինչեւ լոյս, Ջ. Թաղմասի քաղաքապետարանի սրահներուն մէջ։

IMPRIMERIE SPECIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ՄԱՅԻՍ 28

ՓԱՐԻԶ

Կը տօնուի 30 Մայիս Շաբաթ պիտի չըլլայ մինչեւ լոյս, Ջ. Թաղմասի քաղաքապետարանի սրահներուն մէջ։

×

ՎԱԼԱՆՍԻ ՄԷՋ

Հ. Ց. Դ. կոմիտէի կողմէ, Յունիս 13-ին, Շաբաթ երեկոյեան ժամը 8·30ին, թէաթը Միւնիսիփալի սրահը։ Կը խնդրուի կազմակերպութիւններէն նկատի ունենալ։ Մանրամասնութիւնները յայտնուելու են։

Հ. Ց. Դ.

ԱՐԵՒՄՏԵԱՆ ԵՒՐ. Հ. Ց. Դ. Կ. Կո-միտէն ընկերական ընդհ. ժողովի կը հրաւիրէ Կրընոպլի, Լաճսէյի եւ Ռրնա-ժի բոլոր ընկերները այս Շաբաթ, սովորական հաւաքատեղին։ Օրակարգ.— Զեկուցում ընդհ. ժողովի։

Ներկայ կ'ըլլայ Կ. Կ.ի ներկայացուցիչը։

×

ՎԱԼԱՆՍԻ բոլոր ընկերները կը հրաւիրուին ընկերական ընդհ. ժողովի, այս Ուրբաթ դիշեր, սովորական հաւաքատեղին։

Ներկայ կ'ըլլայ Կ. Կ.ի ներկայացուցիչը։

ՓԱՐԻԶ.— Հ. Ց. Դ. «Փոթորիկ» խումբին ժողովը այս Շաբաթ (Ապրիլ 15) ժամը 21ին, սովորական հաւաքատեղին։ Բոլոր ընկերներու ներկայութիւնը անհրաժեշտ է։

ԼԻՈՆ.— Հ. Ց. Դ. Վարանդեան կոմիտէն ժողովի կը հրաւիրէ բոլոր ընկերները այս Ուրբաթ, ժամը 20·30ին, սովորական հաւաքատեղին։ Կարեւոր օրակարգ։

ԻՍԻ.— Հ. Ց. Դ. «Զաւարեան» կոմիտէն ընկերական ընդհ. ժողովի կը հրաւիրէ իր ընկերները այս Շաբաթ, ժամը 20·30ին, Խրիմեան սրահին մէջ։ Բոլոր ընկերներու ներկայութիւնը անհրաժեշտ է։ Բացակաները նկատի պիտի առնուին։

★ ԼՈՅՍ ՏԵՍԱԻ ★

Les *Vartananc*, les compagnons du Connétable Vartan Mamigonian, sont les héros et les 1036 martyrs qui, en 451, à la bataille d'Avaraïr, se sont sacrifiés à leur patrie. Aux 250.000 hommes du Roi des Rois, aux fameux Immortels, aux éléphants, Vartan ne peut opposer que 15.000 chevaliers et 45.000 manants accourus à son appel. Combat désespéré dont l'Arménie sortira pourtant victorieuse, arrêtant pour plus d'un millénaire l'invasion de l'Occident.

Vartananc est une puissante évocation historique, épique, colorée, animée, grouillant de personnages inoubliables, basée sur une étude et sur une connaissance précise des lieux et des événements. L'on comprend que Louis Aragon ait exprimé le désir de voir traduit le grand livre du dramaturge, poète et historien de l'Arménie Soviétique, T. Démirdjian.

traduit par Dikran Kirazian, présenté et adapté par Victor Gardon. 336 p. 15 F.

Editions STOCK, 6, rue Casimir-Delavigne, Paris 6e

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑԱՑՈՒՄՆԵՐ

ԼՈՆՏՈՆԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՓԱՐԻԶԻ ՄԷՋ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸԼԼԱԼՈՎ ՖՐԱՆՍԱՑԻ ՄԷՋ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՑՈՒԻ

ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ «ԵՍԻ ՄԱՐԴԸ»

ԹԱՏԵՐԳՈՒԹԻՒՆ ՀԻՆԳ ԱՐԱՐ

Ներկայացումները տեղի կ'ունենան ԿԱՊՈՅՏ ԽԱՋԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՐՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ հետեւեալ թուականներու եւ շրջաններու մէջ՝

ՇԱԲԱԹ, 18 ԱՊՐԻԼ
ALFORTVILLE — SALLE DES FETES DE LA MAIRIE
ԿԻՐԱԿԻ, 19 ԱՊՐԻԼ
ISSY-LES-MOULINEAUX — SALLE DES FETES
ԶՈՐԵՔՇԱԲԹԻ, 22 ԱՊՐԻԼ
ARNOUVILLE — CINEMA « EDEN », RUE ST-JUST
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 23 ԱՊՐԻԼ
PARIS — SALLE FARALICQ, RUE YVES TOUDIC

Ապահովեցէք ձեր տեղերը — Ներկայացումները կը սկսին ժամը 20,30-ին

ԱՂՔԱՏԱՆՆԱՄԻ ԴԱՇՏԱՀԱՆԴԷՍԸ

Յունիս 21ին, Մոնմորանսիի ՀԱՆԳՍՏԵԱՆ ԴԱՐԱՍՏԱՆԻՆ մէջ։

Մանրամասնութիւնները Յաջորդով։

Կը խնդրուի նկատի ունենալ այս թուականը։

ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐԸ

Նախաձեռնութեամբ ՋՈՄԻ եւ Կապոյտ Խաչի Փարիզի մասնաճիւղին։
ՄԱՅԻՍ 10ԻՆ

ԱՋԴ

Վալանսի Հայս. Առաքելական Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ կրօնական Ընկերակցութիւնը կազմուած եւ վաւերացուած ըլլալ 1964 Մարտ 5 թուակիր նէն սկսեալ, կը խնդրուի եկեղեցական խնդիրներու վերաբերեալ թղթակցութիւնները ղրկել ընկերակցութեան կեդրոնատեղին։

ASSOCIATION CULTUELLE
DE L'ÉGLISE APOSTOLIQUE ARMÉNIENNE
13, Rue Ambroise-Paré
VALENCE (Drôme)

Կամ առեւտրապիրքին։

P. KABAKDJIAN
34, Rue Voltaire
VALENCE (Drôme)
ՎԱՐՁՈՒԹԻՒՆ

ՓԱՐԻԶ՝
ԱՊՐԻԼԵԱՆ ՍՊԱՍՈՂԸ

ԱՊՐԻԼ 24ԻՆ
ՔԱՏԵԻ ՍՐԱՀԸ
ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ
Կը տօնուի Ապրիլ 25ին, Շաբաթ օր։
Նախաձեռնութեամբ
ԱՊՐԻԼԵԱՆ ՍԵՐՈՒՆԴԻՆ
(ՋՈՄ)

ՍՊԱՍՈՒՀԻ Կ'ՈՒԶՈՒԻ

Մոնմորանսիի հանգստեան տան համար կ'ուզուին սպասուհիներ։ Բնակարան եւ անունդ ապահովուած եւ լաւ վճարում։ Պայմաններուն տեղեկանալու համար դիմել Աղքատախնամի գրասենեակը, 32, Րիւ տը Թրէյ՛չ, Փարիզ (9)։

ԿԱՐՄԻՐ ԽԱՋ

ՕԴԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԿԱՑԱՆ

Հայ Կարմիր Խաչի Օդն. Մարմնի Օդափոխութեան կայանի մանուկներու Խումբը կը մեկնի Յուլիս երեքին։ Աճանապրութեան համար դիմել Հայ Կարմիր Խաչի կեդրոնատեղին, 15, բիւ ժան Կուժօն, Փարիզ, Երկուշաբթի եւ Ուրբաթ առաւօտները, ժամը 10–12։

ԻՐԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԵԿՈՂՆԵՐՈՒՆ
«PARS HOTEL»
— TEHRAN —

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԵՒ ԱՐԴԻԱԿԱՆ

ԱՄԷՆ ՅԱՐՄԱՐՈՒԹԵԱՄԲ
Հեռաձայն – Սենեակներ – Բաղնիք
ՍԵՓԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ

Դալար պարտէզ – Զուլալ լողարան

« PARS HOTEL »
Ave. Sepand, 40
TÉLÉPHONE : 626031
CABLES : 206 TEHRAN

ՆՊԱՍՏԱՒՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1 հոգինոց սենեակ· — Օրը 370 ն·
2 հոգինոց սենեակ· — Օրը 520 ն·
(Նախաճաշով, ծառայութեամբ, սակով)

երկար մնացողին՝ մասնաւոր գին

ԱՅՑԵԼԵՑԻՔ եւ ՎԱՃԵԼԵՑԻՔ
« ՓԱՐՍ ՊԱՆԴՈՒԿԻՆ »
ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԵՒՐՈՊԱՅԻ
ՄԵԾԱԳՈՅՆ ԱՐՏԱԴՐՈՒԹ
ՀԷԼՎԱ
ԼՈԳՈՒՄ
Սուսամ – ՀԷԼՎԱ
LE BOSPHORE MARQUE DEPOSEE
ԹԱՀԻՆ
ՇԱՐՈՒՑ
(ՌՈՃԿ
ՎԱՐԴԷ-ԱՆՈՒՇ
ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ...
CHOC-ALVA • CHOCO-LOC
Sté le BOSPHORE
SIÈGE SOCIAL
2, Rue Louis Astouin Marseille (2ème)

ՀԱՐԱՉ

ՕՐԱԹԵՐԹ

ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ՀԻՆԳՇԱԲԹԻ
16
ԱՊՐԻԼ
JEUDI
16 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9986

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — No 9986

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ԹՐՔԱՊԱՏՈՒՄ

—o—

Կիպրոսի խնդիրը անդամ մը եւս եկաւ հասատաւելու թէ թուրք ազդայնամոլու – քիւնը դած անցած է ամէն չափ ու սահ – ման : Միեւնոյն ատեն ոչ – թուրք տար – բերու դէմ առելութիւնը այսօր հասած է իր գերագոյն աստիճանին :

Մուսթաֆա Քեմալ չունէր ու եռանդ հաղուստ արեւմտեան քաղաքակրթութիւ – նը մտցնելու համար Լարդարաններու եր – կրին մէջ : Ուզեց ժողովրդավարական սկզբունքներով կառավարել աշխարհի ա – մէնէն յետամնաց ազգը : Ցախուռն յեղա – ղիւմներ ծրագրեց եւ զէնքի ուժով փորձեց պարտադրել դանոնք իր տգէտ ու մոլեռանդ ցեղակիցներուն :

Ի զուր անցան իր ճիգերը : Արաբական տառերը փոխարինեց լատինականով , ֆէսը՝ գլխարկով, Եւրոպային ցոյց տա – լու համար , որ Թուրքը դադրած է ա – սիացի ըլլալէ, կիներու քօղն ու չարշաֆը պատռեց, կրօնքը պետութենէն բաժնեց , սուլթանութենէն վերջ խալիֆայութիւնն ալ ընկճեց :

Սակայն չկրցաւ փոխել գլուխները : Թուրքը մնաց նոյն թուրքը :

Լատինական տառերը չկրցան կրթու – թիւնը տարածել երկրին մէջ, ուր բնակ – չութեան հարիւրին ութսունը գրել – կարդալ չի գիտեր , իրենց խնդ խոստովա – նութեամբ :

Չօճաներու եւ մոլլաներու փաթթոցնե – րը նետուեց· սակայն կրօնական մոլեռան – դութիւնը այսօր աւելի քան երբեք զօ – րացած է · «կեավուր»ներու դէմ քէնն ու ոխը աստակացած :

Աթաթիւրքի բարենորոգումները քա – ոսուն տարիէ ի վեր արմատ չեն բռնա – նած եւ պիտի չբռնեն դեռ երկար տաեն : « Դեմոկրատ » Մենտէրէս տեսաւ այս բոլորը եւ յետաշրջում մը փորձեց, պան – դուածները սիրաշահելու համար : Իր աջակցութեան տասը տարիներու շրջ – անին աւելի քան հինգ հարիւր մղկիթ – ներ կառուցանել տուաւ :

Կիպրոսի խնդրին առթիւ իր հպատակ – ներու կրօնական մոլեռանդութիւնը գրգռեց՝ 1955 Սեպտեմբեր վեցի նախճիրը տարբկլով Պոլսոյ Ցոյներուն եւ Հայե – րուն դէմ :

1960 Մայիս 27ի յեղափոխութիւնը տարբող երիտասարդ պինուորականները իրենք ալ կ'ուզէին վերջ տալ Մենտէրէս – Գալարի յետաշրջական չարժումին : Կիրարկեցին Աթաթիւրքի անունով : Նը խոստացին եւրոպական : Ժողովրը – դավարական սկզբունքներով կառավարել երկիրը : Իրագործել քեմալական բարե – նորոգումները: Քաղաքակրթել Թուր – քիան :

Չ՛ուրը փորձեր եւ սին խոստումներ : Յեղափոխութենէն չորս տարի վերջ եր – կիրը այսօր աւելի քան երբեք անել կա – ցութեան մատնուած է :

Մայիսեան յեղափոխութեան «հերոս»– ները Մենտէրէսն ու երկու ընկերները կախելէ, հարիւրաւոր երեսփոխաններ ու նախարարներ բանտարկելէ վերջ իրար հետ եւ դիւրաւ ամբաստանեցին :

Չինուորական իշխանութեան վերջ տա – րով Սահմանադիր ժողով եւ խորհրդարան ընտրեցին : Սակայն չկրցան դարման տանիլ կացութեան :

Ընդդիմադիրները երկու անդամ յե – ղափոխութիւն փորձեցին, առանց յաջո – ղութեան :

Ներքին օդտուելով, իսմէթ Ինէօնիւ պատերազմի վիճակ յայտարարեց եւ տա – րիներէ ի վեր երկիրը կը կառավարէ զինուորական դրութեամբ :

Կիպրոսի խնդիրը, որ Մենտէրէսի հե – ղինութիւնը բարձրացնելու պատրը – ուակ էր ծառայած, այժմ կը չահագոր – ծուի իսմէթի կողմէ, միեւնոյն նպատա – կով :

Ամերիկա ու Անգլիա գիտակցաբար կը քայլերեն զայն : Կը տեսնեն թէ ի վեր – ջոյ ո՞ւր կը յանգի կիպրոսի հարցը, որ առաւելաբար նենգամիտն ալպինի կող – մէ ստեղծուած է՝ յետին նպատակներով :

Պոլսոյ Ցոյներուն դէմ ձեռք առնուած միջոցները եւ Լօզանի դաշնագրին խախ – տումը Թրքական մոլեռանդութեան նո – րագոյն արտայայտութիւններն են :

Սակայն ինչ որ ցաւ ու զայրոյթ կը պատճառէ մեզի, «մեծ դաշնակից»ներու Թրքասիրական անբացատրելի քաղաքա – կանութիւնն է :

ՀՐԱՆՏ–ՍԱՄՈՒԷԼ

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՅՈՅՆԵՐԸ ԵՒ ԿԻՊՐՈՍ

—o—

ՓԱՓԱՆՏՐԷՈՒԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Մակարիոս Արք·ի եւ Փափանտրէուի խօսակցութիւններէն ետք, Ցունաստանի վարչապետը պարզեց յունական քաղա – քականութիւնը Կիպրոսի նկատմամբ :

Ա) Ցունական կառավարութիւնը ան – վարան զօրավիղ կը կենայ Կիպրոսի հելլէնական պայքարին :

Բ) Ցոյն կառավարութեան քաղաքա – կանութիւնն է ·— Խաղաղութիւն, բայց յարձակման պարագային՝ պաշտպանու – թիւն :

Գ) Յիւրիխի եւ Լոնտոնի համաձայնա – գրերը անգործադրելի են : Անելի մը ա – ռաջնորդեցին եւ այդ ճչմարտութիւնը ընդունուեցաւ միջազգային կերպով : Այդ պատճառաւ է որ միջազգային ուժ կայ ներկայիս Կիպրոսի մէջ :

Դ) Մակարիոս Արք·ի զինակցութեան դաշնագրին ջնջումը պարզապէս կը հաս – տատէ զոյութիւն ունեցող իրական կա – ցութիւնը :

Ե) Բացարձակ վստահութիւն ունինք միջազգային ուժին վրայ եւ ընդունե – ցանք ՄԱԿի հրամանատարութեան տակ դնել կղզիին ցոյն զօրքը : Միւս կողմէ կիպրացի կառավարութիւնը, ինչպէս յայտարարեց Մակարիոս Արք· պիտի գործակցի բարի կամեցողութեան ոգիով միջազգային ուժին հետ օրէնք եւ կարգ պարտադրելու համար կղզիին մէջ :

Զ) Միջնորդի դերն է քաղաքական նոր ձեւ մը գտնել կիպրոսի համար :

Է) Մեր կարծիքով մէկ լուծում կայ կիպրոսի համար ·— Գործադրել կիպրո – սի մէջ իրաւ ժողովրդավարութեան եւ միջազգային արդարութեան սկզբունքնե – րը : Վարչակարգ մը, ուր 18 առ հարիւրի փոքրամասնութիւն մը իր կամքը կը պարտադրէ ութսուն առ հարիւրի մեծա – մասնութեան մը գրգռութիւն մըն է մեր ժամանակի ոգիին դէմ : Ժողովրդավա – րութիւն չէ, նուաճում է եւ ատիկա ու – րիչ դարու կը պատկանի :

Ը) Միակ լուծումն է բացարձակ ան – կախութիւն մը որ թոյլ տայ կիպրացի ժողովուրդին որոշել իր ապագան :

Թ) Եթէ միջնորդին ճիգերը լուծումի մը յանգելու համար ձախողին , հարցը պէտք է աղդաժողովին առջեւ տարուի :

Ժ) Մեր ամենախոր փափաքն է յարա – տեւել լաւ յարաբերութիւններ պահելու մեր դրացի Թուրքիոյ հետ : Երկու մեծ գլուխներ՝ Վենիզելոս եւ Աթաթիւրք հաստատեցին յոյն եւ Թուրք բարեկա – մութիւնը : Այս դերադոյն չահերը միշտ դոյութիւն ունին :

Լաւատեղեակ աղբիւրներու համա – ձայն, երեք օրուան խօսակցութիւնները Փափանտրէուի եւ Մակարիոսի միջեւ ու – րիչ լուծումներու ալ յանգած են : Այս – ուած է նաեւ անգլեւամերիկեան լուծու – մի առաջարկին մասին որն է՝ սերտա – յցնել Կիպրոսի կապերը Ցունաստանի հետ, դուրս ձգելով՝ Էնոսիսը (Ցունաս – տանի հետ միացում) եւ լայն երաչխա – ւորութիւններ տալ Թուրք փոքրամաս – նութեան : Տնտեսական հարցեր ալ ծեծ – ուած են եւ խօսուած է նաեւ Զօր· Ղրի – վասի աւելի գործօն մասնակցութեան Կիպրոսի մէջ :

× Պոլսոյ մէջ ուսանողական միու – թիւնները հեռագիր մը ղրկած են իսմէթ Ինէօնիւի յայտնելու համար իրենց դո – հունակութիւնը Թուրքիոյ Ցոյներու նը – կատմամբ տրուած որոշումին առթիւ, Ցոյները «որոնք չահագործած են Թուրք ազգին բարեմասութիւնը » :

Հրատարակած իրենց գեկոյցին մէջ , այս կազմակերպութիւնները կը հրաւի – րեն ժողովուրդը որ դադրեցնէ որեւէ ա – ռեւտուր յոյն առեւտրականներու հետ ո – րոնք «դրամ չահած են Թուրքերու կրո – նակէն», կը պահանջեն որ այն բոլոր Ցոյ – ները որոնք առեւտուրով կը զբաղին ար – տաքսուին Թուրքիայէն, կը պահանջեն որ ընջուին յոյն փոքրամասնութեանց դպրոցներուն տրուած բոլոր առանձնա – չնորհումները » :

× Աթէնքի կառավարութիւնը բողոք ներկայացուց Անդարայի կառավարու – թեան Պոլսոյ Ցոյներու արտաքսման առ – թիւ, այս բողոքին պատճէնները ղրկը – ուած են Ու Թանի եւ ՄԱԿի անդամ պե – տութեանց :

ՏՈՄՍԵՐ

ՄԵՐ ԵՐԳԻՉԱՆԸՔԸ

— Գրականութեան բոլոր ճիւղերը մը – չակեր ենք՝ առաւել կամ նուազ չափով ... Ըսէ նայիմ, այս ճիւղերէն որո՞ն մէջ ամէնէն աւելի ետ մնացած ենք ...

— « Ետ մնալ » քանի մը տեսակ բան կը նչանակէ ... Նախ, կը նչանակէ թէ ո՛ր ճիւղով քիչ գբաղեր ենք, յետոյ ո՛ր ճիւղը մշակեր ենք, բայց մէջէն չենք կրցեր ելլել, այսինքն հաստատեր ենք մեր անճարակութիւնը ... Ցետոյ, կը նչանակէ նաեւ թէ ո՛ր ճիւղերով բնա՛ւ չենք հետաքրքրուեր ...

— Այո՛, իրաւունք ունիս ...

— Կարծեմ, ամէնէն աւելի ետ մնացած ենք երգիծական գրականութեան մէջ ...

— Պարոնեանը մոռցար ... Օտեանը մոռցար ...

— Ո՛չ, բայց մէկ կամ երկու ծաղիկով գարուն չ'ըլլար ... Պարոնեանէն ու Օտեանէն ետք ունեցեր ենք ուրիչ չնորհալի երգիծաբաններ ալ ,բայց, գարձեալ , չենք կրնար պարծենալ մեր «ծիծաղ»նե – րով ...

— Ինչո՞ւ : Ես Օտեանին «Թաղականին կնիկը» կարդացած եմ եւ խնդալէն վրաս մարելիք եկած է : Ժամանակին ալ կավ – ռօչ մը ունէինք ... Ան ի՛նչ սքանչելի բաներ կը գրէր, մանաւանդ երբ Պէյօղ – լուի կապելաներէն փարիզի պիսթրօնները փոխադրուեցաւ ... Տարեցոյցը չէ՞ս յի – շեր ... Ամա՛ն, ան ինչ վրան – բաց պատ – կերներ, խօսքեր , պատմութիւններ, քաչքչուքներ՝ ա լա փարիզիէն ... Անդամ մը, բնաւ մոքէս չելլեր, Հոռովիկ Տու – տուի արկածները կը կարդայի կնկանս , չելլէ չմարի՞ : Իրաւ կ'ըսեմ, կնիկս մա – րեցաւ եւ ատիպուած եղայ տոքթորին ձայն տալու ... Առանկ ազուո՛ր, խըն – դալի՞ք բաներ գրող, իրաւ չէ մնացեր .. կարծեմ իրաւունք ունիս, ժամանակին երգիծական գրականութիւն ունեցեր ենք, բայց հիմա տափակ տափակ նիւթերու մասին կը խօսինք — ազգ, դպրոց, բոլ – չեւիզմ, Տէրեէր, վարժապետ, Մրուչչեւ, Միկոյեան, ամերիկահայերէն, Ֆրանսա – հայերէն, Երեւանահայերէն ... Ամե – րիկեան կամ Ֆրանսական երգիծական թերթերը կ'առնես, բերնիդ չուրերը կը վազեն, մեր երգիծական յօդուածները կարդաս՝ քունդ կուգայ ... Այդ տեսա – կէտէն, քեզի իրաւունք կուտամ — եր – գիծական գրականութեան մէջ ետ մնա – ցեր ենք ...

— Երկուքս ալ միեւնոյն եղրակացու – թեան յանգեր ենք, բայց, վախնամ, տարբեր անկիւններէ կը մօտենանք հար – ցին ... Դուն «ետ մնացեր ենք » ըսելով ըսել կ'ուզես թէ այսօր Կավռօչներ չու – նինք ... Իսկ ես «ետ մնացեր ենք » ըսե – լով ըսել կ'ուզեմ որ այսօր ալ մեր ունե – ցածը ա լա Կավռօչ երգիծանքն է ...

— Աչխարհաբար խօսէ ...

— Կավռօչը, եր· Թոլայեան, իր երգի – ծանքը փողոց իջեցուց ... Որովհետեւ , հաւատաց թէ կրնար Ֆրանսացիին վրան – բաց երգիծանքը Հայուն տունէն ալ ներս մտցնել ... Սխալեցաւ ... եւ իր օրինա – կին հետեւեցան ուրիչներն ալ ... Մեր երգիծաբաններէն չատերը — բացառու – թիւնները յարգելի են — իրենց երգի – ծանքը կը պարտցնեն Եւրոպական վրան – բաց նիւթերու բոլորտիքը ... Կարծես թէ աչխարհի մէջ արուի եւ էգի պատմու – թիւններէն զատ երգիծանքի ուրիչ նիւթ չ'ըլլար ... Ըսեմ քեզի որ Ֆրանսացիին կամ Ամերիկացիին «վրան–բաց»ը հայե – րէնով չի պատմուիր ... Եւ պատմելու ալ պէտք չկայ ... Այն երգիծաբանը , ո – րուն ներշնչման աղբիւրը միայն Սեռն է , կիսկատար երգիծարան է ու ծանօթ չէ երգիծանքի այն տեսակին, զոր Անգլիա – ցիներուն «Փընչ»ը կը մշակէ ... Այսօր, գոնէ մեր արտին մէջ, ալ համը փախած է Պոքաչիոյի մը «Տասնօրեակը» յիչե – ցնող երգիծանքին... Դիմացինը խըն – դացնելու համար, անպատճառ, Սեռ խաղցնելու պէտք չկայ... Ինչպէս պէտք չկայ Սեռ խաղցնելու՝ Սէրը ներկայա – ցնելու համար... Մեր երգիծաբանները լաւ կ'ընեն եթէ փողոցներէն ու սրճա – րաններէն քանի մը յարկ վեր ելլեն, որ – պէսզի ըսել տան մեզի թէ երգիծական գրականութեան մէջ ալ քայլ մը առեր ենք...

ԵՒՐՈՊԱՑԻ

ԿացուԹիւնը միշտ լարուած է կղզիին մէջ եւ միջադէպեր կը պատահին Նիկո – սիա : Թուրքերը կրակ բացած են Ցոյնե – րու վրայ, փողոցին մէջ, քանի մը վայր – կեանէն փողոցը ամայացած է : Ցոյն մը սպաննուած է եւ բազմաթիւ ուրիչներ վիրաւորուած :

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ԴԱՄԱՍԿՈՍԷՆ կը հաղորդեն թէ Սու – րիոյ առաջամեայ նոր Սահմանադրութիւ – նը կը ճչդէ թէ «Սուրիա ժողովրդավար , ժողովրդական եւ ընկերվարական հան – րապետութիւն մըն է » :

ՀՈԼԱՆՏԱՑի խորհրդարանին մէջ բա – ւական աղմուկ եղած է Իռէն Իչխանու – հիին պարագային չուրջ : Կաթողիկէ եւ – րեսփոխաններն իսկ հետեւած են բողո – քական երեսփոխաններուն : Հաւանական կը նկատուի որ Թիւլիանա Թագուհին ներկայ չըլլայ պսակի արարողութեան : Խորհրդարանը զարմանք յայտնած է նա – եւ որ Իռէն Իչխանուհին Պապին հետ տեսնուած ըլլայ առանց տեղեակ պահած ըլլալու հոլանտական կառավարութիւնը կամ Վատիկանի հոլանտական դեսպանա – տունը :

ՆԱԽԱԳԱՀ ՃՈՆՍԸՆ ընդունած է Ցոր – դանանի Հիւսէյն Թագաւորը եւ այս առ – թիւ չէչուած Ցորդանանի կարեւոր դերը արաբական երկիրներու յարաբերու – թեանց բարւոքման մէջ :

ՆԵՐԷ ԻՆԾԻ ՀԱՅԱՍՏԱՆ

—o—

Ա.

1920ի սկիզբը, երբ Ամերիկա գալու համար Պոլիսը կը ձգէի, դիս ճամբելու ե – կած էին որբանոցի սկաուտներէն տաս – նեակ մը եւ կեդրոնական վարժարանի ուսանող ընկերներէս Թորգոմը, Գուրգէնն ու Վահրամը: Պոլիս քնակող ազգա – կան չունէի, որ դիս ճամբելու գային, արդէն, այդ օրերուն, տարագրութենէն վերադարձողի մը համար ազգական գըտնելը հրաշքի համազօր բան մըն էր...

Ընկերներէս Թորգոմը հարուստ զա – ւակ էր. նչանակելի մտերմութիւն ալ չունէինք իրարու հետ. այնպէս որ, նա – ւամատոյցին վրայ իր ներկայութիւնը ճչմարիտ անակնկալ մը եղաւ ինծի համար ու դորովով լեցուց սիրտս՝ այդ տղուն հանդէպ: Միւս երկուքը, Գուր – գէնն ու Վահրամը, եւ ես, Դ. դասարանի դրականութեան դասընթացքին հետեւող – ներ էինք, եւ իրրեւ այդ, աւելի մօտ է – ինք իրարու: Մեր մէջէն միայն Վահրա – մըն էր, որ իր ստորագրութիւնը տպա – գրուած տեսնելու բախտին արժանացած էր:

Վրանկէլի բանակին մնացորդներուն հետ կովկասէն Պոլիս հասած, « Ծողո – վուրդի Ձայն » օրաթերթին մէջ «Կար – միր Գծէն Ներս » խորագրով իր յուշերը թերթօնի ձեւով կը հրատարակուէին, բարի նախանձով լեցնելով մեր սրտերը: Ես դեռ հրատարակուած բան չունէի: Անգամ մը միայն, դրականութեան մեր ուսուցիչը, չարադրութիւններէս մէկուն համար ըսաւ՝ թէ «չատ աննչան սրբա – գրութիւնով մը կարելի է զայն հրատա – րակութեան տալ »:

Մեր երեքին մէջ, կը թուէր թէ ամէ – նէն անբախտը Գուրգէնն էր. իր գրած – ները դեռ հրատարակելի ըլլալու սահմա – նին չէին մօտեցած՝ հակառակ անոր որ մեղի չափ ու թերեւս մեզմէ ալ աւելի կը սիրէր գրականութիւնը եւ թատրոնը. իր ծաղիկ կեանքին երկու մեծ սէրերը ... Իրեն համար « հայ գրականութիւն» Ա. – հարոնեան ըսել էր: Անոր հանդէպ իր ու – նեցած սէրը պաշտամի կը մօտենար: կարզացած էր ու անընդհատ կը կարդար Հայոց «վշտի» եւ «ըմբոստացումի» այդ աննման երգիչին ամէն մէկ տողը. այն – քան՝ որ անոր գրականութեան յորձան – քէն չէր կրնար դիւրաւ ազատիլ, եւ իր չարադրութիւնները անխուսափելի կերը – պով կը կրէին Ահարոնեանի գրականու – թեան կնիքը: Եւ օր մը, գրականու – թեան ուսուցիչը, դասարանին մէջ, բոլո – րիս ներկայութեան, պատուիրեց անոր՝ որ, ժամանակի մը համար դէթ, Ահա – րոնեան չկարդայ:

Իր միւս սիրոյն՝ թատրոնին չնորհիւ էր, որ ան կը ճանչնար այն առեղուան Պոլսոյ Տրամաթիֆին մէջ գործող բոլոր ուժերը՝ Սեւումեանէն, Աբէլեանէն, Զա – րիֆեանէն, Շահխաթունիէն, Ներսէսեա – նէն ու Զափրաստէն սկսած մինչեւ յետին տնտեսն ու տոմսակավաճառը: Ես ալ, մեր խնամակալներէն գաղտնի, իրեն հետ քանի մը անգամ տեսեր էի հայ թատրոնի մեծերը, զանազան դերերու մէջ: Ուրա – խութիւնս մեծ եղաւ՝ երբ քարափին վը – րայ, իմ նաւ բարձրանալէն առաջ, ինծի յայտնեց՝ թէ իմ մեկնած նաւով Ամերի – կա կը մեկնի նաեւ Յովհ. Զարիֆեանը:

— « Քեզի ծանօթացնեմ, ըսաւ խան – դավառ կերպով մը, լաւ ճամբու ընկեր կ'ունենաս »:

Թէեւ քարափը խճողուած էր զացող – եկողներով, ճամբորդներով ու ճամ – բուղներով, բայց յայղեցանք, նաւ բարձրանալէ առաջ, գտնել Զարիֆեանը. ու Գուրգէն զիս անոր ծանօթացուց՝ իբ – րեւ իր դասընկերն ու մտերիմը:

Մեծդի մարմնով մարդ մըն էր Զարիֆ – եան: Հայէ աւելի կը նմանէր «Վայքին – կի», Հիւսիսային ծովերու ծովահէնի մը: կարմիր, առատ ու գանգուր մազեր ունէր, եւ հատ, լեցուն չբխունքներ: Ծանօթանալու պահուս, երբ ձեռքս իրեն երկարեցի, կորսուեցաւ իր թաթին մէջ.. Ուժեղ մեծածաւալ ձայն ունէր եւ մա – քուր, անթերի առողջութիւն. ուրախ, սրտբաց մարդ էր, ու խոնարհ՝ ինչպէս բոլոր ճչմարիտ մեծութիւնները: Ունէր բազմաթիւ անտուկներ, եւ կը ջանար պահել զանոնք ... զողցնել տալէ առաջ նաւ բարձրացնել տալ: Վերջը իրար գտնելու առաջադրութեամբ բաժնուեցանք իրար – մէ:

Վերջին պահուն, Վահրամը, իր վե – րարկուին չեմ գիտեր որ ծակէն չիշ մը գտնեակ հանեց, ու ինծի երկարելով ը – սաւ՝ որ նաւուն վրայ երբեմն մէկ մէկ քիչ խմեմ ու զինք յիշեմ:

— « Չե՞ս խորհիր, թէ առանց բերած գտնեակդ խմելու ալ կը յիշեմ քեզ », — ըսի ես, յուզուած ...

Գիտէի, թէ Վահրամ իր ճաշազինով, գնած էր այդ խմիչքը. այդ բանին գի – տակցութիւնը պիտի թողլատրե՞ր՝ որ կոկորդէս խաղաղութեամբ վար իջնէր տաք հեղուկը ...

Վերջապէս, ժամանակը եկաւ, որ վեր – ջին ձեռքսեղմումէ մը վերջ բաժնուինք ու ես բարձրացայ նաւ՝ որուն քարափ նայող կողմին վրայ, մեծ դժուարու – թեամբ, յաղողեցայ դիրք մը ճարել՝ եւ թաչկինակի ճօճումներով տեղս իմացնել ընկերներուս: Երբ չողենաւը վերջին ան – դամ սուլեց ու անիւները մեծ ադմուկով դառնալ սկսան, քարափ գտնուող սակա – ուտներու խումբը, տասնապետի հրամա – նին վրայ՝ «պատուի առաւ», ու ես, ան – միջապէս ձեռքիս գտնեակին չիչը վար դնելով, փոխադարձեցի անոնց բարեւը: Պահ մը մնացի այդպէս անշարժ, մինչեւ որ չողենաւը կիսով դարձաւ ու քարափը անհետացաւ մեր տեսողութենէն: Այն ա – տեն մխայն յիշեցի Վահրամին բերած գտնեակին մասին, ու երբ վար ծռեցայ զայն վերցնելու համար, հոն չէր ... Մէկը տարեր էր ...

Հոգ չբերի: Կեանքիս մէջ գտնեակ չէի խմած եւ խմելու ալ փափաք չունէի:

« Բաժանումը կէս մահ է», ըսուած է: Որքան իրաւ էր այդ տարազը բանաձե – ւողը ... Թարթիչիս տակը դողդղացող արցունքի կաթիլ մը կար, մատիս ծայ – րով սրբեցի, ու վար իջայ տեսնելու՝ թէ խուցս ո՞ւր է:

Զարմանքս մեծ եղաւ՝ երբ ինծի սե – նեկակից դտայ Զարիֆեանը, իր անհա – մար պայուսակներէն մէկ քանիին ու եր – կու օտարականներու հետ:

— Ի՛նչ հաճելի անակնկալ, ըսի ես, ուրախ:

— Այո, բայց չատ աւելի հաճելի պիտի ըլլար եթէ առանձին ըլլայինք ու քովեր – նիս, հետերնիս չըլլային էս ջուհուրդ – ները:

Զորս հոգինոց խուց մըն էր մերինը: Անկողնի տեղ ունէր իրարու վրայ երկ – երկու դարսուած չորս մսուր, այդ մը – զոր ածուխները սակայն քոքի վրայ ծելի չեն դժբախտաբար: Ա.Վլասէն պէս պատրաստ վառելիք իր գործա – թենէն անկախ, Թորման Չնորհիւ՝ Օլթի հանքածուխը քաղաքի (Ջեռուցման) կո – ղով եւ քիմիական ճարտարարուես – հում նիւթերով կրնար մատակարա – մարդջ չրջանը:

Օլթիի հանքերէն դատ՝ կեդրոնական արեւմտեան Հայաստանի զանազան շր – ջաններուն մէջ կը գտնենք հանքածու – ածխաքարի (անթրասիտ) եւ փայտա – րի (լինյիտ) բազմաթիւ խաւեր: կար – ւորներէն յիչենք հետեւեալները.

Ա) Ալաչկերտէն երեք քիլմ. դէպի հ – րաւ – արեւելք՝ Մօլլա Սիւլէյմանի գիւ – տաքարի հարուստ պաշարները: Փայ – քարը համեմատաբար աղքատ ածուխ – անմիջականօրէն որպէս հատուա – վառելիք օգտագործելի, բայց ոչ բարե – լի: Փայտի բնական ածխացումը մէջ տակաւին հասած չէ մեծ հանքա – տութիւններու (փայտաքարերու բա – ծուխի պարունակութիւնը 50էն 70 հա – րիւր է հանքածուխինը՝ 75էն 90 հա – րիւր:

Բ) Կարնէն – Սարըղամիշ երկաթուղ – գծին մօտիկ՝ Փայաջուկի եւ Քիրլա – փայտաքարի հանքերը:

Գ) Կարնէնն 69 քիլմ. դէպի հարա – արեւմուտք՝ Քիւքիւրթլիի հանքամա – խաւերը: Համաձայն Հ. Հ. Պատրի – կութեան տուեալներուն՝ Քիւքիւրթ – ածխահանքը կը բաղկանայ չորս խա – րէ, իւրաքանչիւրը կէս մեթր հա – թանձրութեամբ: Ընդհանուր պա – կը հաշուուի չուրջ 150 հազար թոն:

Դ) Խնուսի չրջանին մէջ՝ Քիւքիւր – քածուխը՝ որ, բազդատմամբ Քիւքիւր – լիի հանքածուխին, քանակով աւելի – մեծ է, բայց աւելի լաւորակ:

Ե) Կարնոյ անմիջական չրջանին մէ – Սիվիլլիի վայտաքարը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

—o—

Բ.

Ա. ՎԱՌԵԼԻՔՆԵՐ

1.— Հաճեցուն եւ փայտաքար. — Պատմական Հայաստանը ունի հանքա – ծուխի եւ վայտաքարի (լինյիտ) բաւա – կան հարուստ պաշարներ: Դժբախտաբար սակայն կարեւոր հանքավայրերէն ոչ մէ – կը կ'իյնայ ներկայ Հայաստանի սահ – մաններէն ներս:

Երկիրը իր ամբողջութեան մէջ առնը – ւած՝ առանձին յիչատակութեան արժա – նի է Օլթիի հանքածուխը, թէ որակի եւ թէ քանակի տեսակէտէն:

Ածխահանքը կը գտնուի կարսի արեւ – մտեան կողմը ինկող Օլթի քաղաքէն 87 քիլմ. հեռու՝ դէպի հիւսիս – արեւելք: Ան կազմուած է չորս տարածուն խաւե – րէ՝ իւրաքանչիւրը երկու մեթր թանձ – րութեամբ: Ճարտարապետ Հօուէլ Օլ – թիի հանքածուխին ընդհանուր պաշարը հաշուած է աւելի քան երկու հարիւր մի – լիոն թոն: Նման պաշար մը, արմատա – կան չհատոդծման մը պարագային, կըր – նայ բաւարարել ամբողջական Հայաս – տանի մը կարիքներուն կարեւորագոյն մէկ մասը:

Օլթիի հանքածուխը գոհացուցիչ որա – կի չոր հանքածուխ է: Ջերմարար միջին կարողութիւնն է՝ իւրաքանչիւր թոնին 6350 թերմի (մէկ թերմին կը հաւասարի հազար մեծ քալորիի): Ան կուտայ չուրջ 17 առ հարիւր մոխիր:

մուրներէն ալջակողմի վերինը ինծի – րեւ անկողին պիտի ծառայէր, իսկ – խակողմի վարինը՝ Զարիֆեանին:

Նաւուն վրայ մեզմէ զատ կային ր – մաթիւ Հայեր, մեծ մասով երիտա – տղաք ու աղջիկներ: Վերջիններէն, ո – թէ բոլորն ալ, հարսնցուներ: Նա – տասած՝ սիրտերը լեցուն, յոյսերով – վառերով ... « Աղօթեցէք, որ երկ – ըլլանք » էր բոլորին խնդրանքը: Մի – հրանոյշ անունով մէկը կար – մէջ, որ տարբեր էր բոլորէն. – ձայն ունէր ու լաւ երգող էր: Իրի – ները, երբ մութը իջնէր, կ'առնէ – նար խաղաղ անկիւն մը, եւ ակնարկ – վուն վրայ փչրուող լուսնի չող – կ'երկնէր: Համակ յուզում եւ պա – էր: Բզկտուած սէրերու մորմոքը – խար իր բառերուն մէջ: Իր սիրոյ շ – գաւ ոչ ոքի:

ՍՐԱՄ Շ

(Մնացեալը յաջորդով)

ՄԱԿԱՐԻ ՏՂԱՆ ՄԱՐԳԱՐԸ

—o—

Սարիկ պահին յանկարծակիի եկաւ:

— Պէ, մարդ, ի՞նչ կը պռաս տղա – յին վրայ:

— Ինչ՝ չպռամ, մենք ըլ կ'ըսենք նախրի մէջ հորթ ունինք: Տղան քաղաք կը ղրկենք, որ բան սորվի, մի ըսեր, որ էչ կը մեծնայ:

Մարգարը դեռ կը հաչուէր. դիմապիծը բթամիտ տղու մը երեւոյթ առած էր, կարմրած, կախ ու մսածկոտ:

Մակարը, հերսոտ, գօտին կը քակէր պառկելու համար: Երբ գլուխը բարձին դրաւ, տեսաւ, որ իր մէջ անկիւն մը ա – բեւ թեթեւ չոգ մը կը խոխոտար: Հա – ճելի էր 270 համեմներու մասին մտա – ծել: Իրեն այնպէս կը թուէր թէ քար – վանճի պաշին համեմներու դրամն էր, որ իր ափին մէջ կը համրէր, կլորիկ, թանձր ու դեղին ոսկիներ:

— Արիմարդ, — ձայն տուաւ կինը:

— Աղա, զահրումար, ի՞նչ է:

— Ի՞նչ ըսեմ, արիմարդ, էսօր Մար – սուլը կինէ փալանին եաին եկաւ ...

×

Սրտագեղ էր: Դուրսը ադմուկ, չար – ժում կար. մէկը եղներուն սամիները կը կապէր. ուրիշ մը սայլը կը քչէր. հարս – ներ ջուր կը կրէին, կը լսուէին խոփերու ձայները:

Մակարենց բակին մէջ այդ պահուն խաղաղութիւն կար, այնպէս որ բակին մէջ պառկած Մակարի դղակին չուրջ դարձող մեղուի ձայնն ամբողջ բակն էր լեցուցեր:

— Արիմարդ,— ձայն տուաւ Սարիկը, — եկօ հորթը բռնէ՝ կովը կթեմ:

— Պռէ կնիկ, Մարգարը չկանչես: Հէյ Մարգար:

Մարգար հաւնոցին մօտ դիզուած չոր խոտերուն մէջէն գլուխը յանկարծ վեր վերցուց, դիրքը ձեռքին: Ոտին վրայ թռաւ հաւերը թարմած եղան ու ձայն ձգեցին: Մարգար, կակուղ խոտերուն մէջ տեղ չինած, այս անգամ Թումա – եանցի «Լեղենդները» կը կարդար: Երբ այլեւս իր անունը չլսեց, նորէն կոնակի վրայ պառկած սկսաւ կարդալ.

« Չէ աղափուչ,
Թէ վաղ թէ ուչ »...

Մայրը երբ տեսաւ իր զաւկին այդ ձեւ պառկիլը, զուռնատեցաւ:

— Մարգար:

— Հը՛:

— Էդպէս մի պառկիր, Մարգար, — խօսեցաւ մայրը:

— Ինչո՞ւ, ի՞նչ կայ, մայր. քիչ առաջ ի՞ս կանչեցիր:

— Չէ, Մարգար, հէրդ կանչեց: Եվ տեսնեմ, այդպէս լաւ չէ պառկիլ:

— Բայց ի՞նչ կայ, մայր, ինչո՞ւ զու – տաս ես, — խօսեցաւ Մարգարը ինքզինք չակելով:

Մայրն ինչ ըսէր, առաջին անգամն էր, որ Մարգարի այդ ձեւով պառկիլը կը տեսնար, ճիշդ հօրը պէս, ահա թէ ին – չու դունատեցաւ յանկարծ:

— Ի՞նչ, մի՞թէ Մարգարն ալ իր հօրը պէս պիտի ըլլար, միշտ բակին մէջ պառկող:

Կարգուելէն ի վեր, խեղճ կնիկը օր ա – րեւ չտեսաւ: Խօսր տարի մըն էր, որ ա – մուսինը Մարտունի էլերուն փալան պի – տի չինէ:

×

Ցաջորդ օրը կիրակի էր: Մակարը քահանային խօսած էր, Մարգարը եկե – ղեցին մէջ դիրք պիտի կարդար:

Մարգարը առանձնապէս չէր սիրեր կարդալ, սակայն հայրն ու մայրը կը փափաքէին իրենց զաւկին ձայնը լսել ե – կեղեցիին մէջ:

Մակարը այդ օր իր դղակը փոխեց, ծոպաւոր արախչին կապեց, փեսայ օրէ – րու լաթերը հագաւ: Գիւղացիները նկա – տեցին, որ Մակարի վրայ հանդիսաւո – րութիւն մը կար: Այդ օր Մարգարն ալ պիտի աշխատէր 270 համեմներու հաչ – ուին արատը սրբել իր ճակտէն:

Մակարը եկեղեցիին մէջ չատ լուռ – րեւոյթ մը առած էր. իր մտքով կը – տեւէր երեցդուքիւններուն, – երդողներէն առաջ կը սկսէր բանալ – երբեմն ալ աչքին ծայրով տիրոջ – ւոյին կը նայէր:

Գիրք կարդալու պահը կը մօտե – Մարգարը հետզհետէ ջղային կը դ – նար: Ախ, ինչպէս իրմէ հեռացնե – գիներու այն երկու տողը, որ ի – կը դառնար հոդմաղացի պէս: Ուզ – իր բաներու մասին մտածել, մտքի – եղանակ մը սուլեց, սակայն, – ինչպէս՝ նորէն կուգար իր չուրջ կը – նար, ինչպէս ընկոյզի հոտ առնող – մը անճոռնի.

« Աչքիս վրայ քեռի քուչի:
Մի դղակ ա, հօ մի քուք չի»...

Գիրք կարդալու պահն էր: – չափիկ հագած, գրականին մօտեցա – Այդ պահուն հօր վրայ անկնդ – կիւզածութիւն մը եկաւ, մանաւան – նկատեց, որ Մարգարի հասակը դ – լէն բարձր է:

Մարգարը, մոմը ձեռքին երբ – թերցուածս » ձայնեց, հայրը, – նկատեց, որ տղուն ձայնը փոխո – հաստցեր է:

(5 Շար.)

Զ) կարինէն չորս քիլմ. դէպի արե – ւելք՝ Աղղը – Աչըքի փայտաքարի երկու խաւերը՝ 1,4 մեթր մէջին թանձրու – թեամբ :

է) Համաձայն Ա. Սօլաղեանի՝ ածխա– քարի խաւեր կը գտնուին Պիթլիսի չրջանի Հրու, Ջեմախ, Դերկալ եւ Քուֆրու ատաններու չրջակայքը : Ածխաքարը հան– քածուխի ամենակարեւոր տեսակն է, իր ջերմութեամբ 95 առ հարիւր բնածուխի պարու – նակութեամբ եւ իւրաքանչիւր թոնին ա– ւելի քան ինը հազար թոն չերմարար կա– րողութեամբ : Դժբախտաբար այս չըր – ջաններու ածխաքարի քանակին եւ որա – կին մասին աւելի յստակ տեղեկութիւն – ներ կը պակսին մեզի :

Ը) Միւենոյն պղիւրին համաձայն՝ վասպուրականը իր կարգին ունի հանքա– ծուխի բաւական հարուստ պաշարներ : Մանաւոր կերպով կը չիշատակուին՝ Բաչկալէի փայտաքարը, Մերվանկի, Սկյվանի, Ջերնաւիկի եւ Հազարանի հանքածուխի խաւերը : Բոլոր այս աւան– ները կը գտնուին Վանայ ծովուն արեւել– եան չրջանին մէջ :

Տ) Վասպուրականի մէջ առանձին չի – տակութեան արժանի կը թուի ըլլալ Նորտուզի չրջանի Զուխի հանքածուխը, որու հողի մակերեսին իսկ երեւան եկող չերտերը 12էն 15 մեթր թանձրութիւն մը կը մատնեն :

Ժ) Վանայ եւ Արճակի լիճերուն անմի– ջական չրջանակին մէջ կը չիշատակուին նաեւ կուպրային ածուխի խաւեր : Կուպ– րային ածուխ կը գտնուի նաեւ Շատախի Շահմանիս աւանին մէջ :

ԺԱ) Հանքածուխի խաւեր կը գտնուին նաեւ Բալուի եւ Ջերմուկի չրջաններուն մէջ :

ԺԲ) Հանքածուխի խաւեր ունին նաեւ Խարբերդի եւ Ալիվանի չրջանները, ո – րոնք սակայն դուրս կ'իյնան Հայաստանի Ուիլսընեան սահմաններէն :

ԺԳ) Փայտաքարի եւ հանքածուխի այլ չերտեր կը չիշատակուին Տերսիմի, Բա – բերդի եւ Թորթումի գաւառներուն մէջ :

ԺԴ) Արեւելեան Հայաստանի մէջ՝ Ա. Սօլաղեան կը թուէ Արաքսի հովիտի փայտաքարը, առանձին չիշատակելով Ջուլֆա եւ Մեղրի քաղաքներու մերձա – կայ հանքերը : Նման որեւէ չիշատակու– թիւն չենք գտներ սակայն Գիտութիւն – ներու Ակադեմիայի «Հայկական ՍՍՌ Ատլաս»ին մէջ :

ԺԵ) Ներկայ Հայաստանը, ինչպէս ըս– ուեցաւ աւելին, հանքածուխի կամ ած – խահանքի չայտնաբերուած հանքեր չու – նի : Յանօթ են անչուշտ Ջաղուռի (Լենի– նականի մօտ) եւ Ջերմանիսի (Վեդիի չրջան) ածխահանքերը, որոնք սակայն փայտաքարի տեսակէն համեմատաբար պզտիկ եւ քիչ վերածելի ածուխ մը միայն կը հայթայթեն («այրուող թեր – քարքար») :

Ինչպէս չատնի կ'ըլլայ, ուրեմն, Հա– յաստանի հանքածուխի պաշարները, թէ– եւ ընդհանրապէս բարձրորակ եւ քիչ վերածելի հանքածուխի կամ ածխաքարի

ՇԱՐԺԱՆԿԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԺԱՊԱՒԻՆՆԵՐ

Հայաստանեան ժապաւէններու ցուցա– դրութեանց ներկայ գտնուղները միշտ ալ պոյութիւն պիտի ունենան :

Զգացումի հարց է՝ արուեստի նախ – ընտրութիւն ըլլալէ առաջ : Հոն են մա – միկն ու պապիկը իրենց թոռներով ու համայն գերդաստանով : Եկած են լսելու հայրենի ձայնը : Ինչ փոյթ եթէ պատ – տառին մէջէն լսուղ հայերէնը քիչ մը խորթ թուի ականջներուն եւ չատ անդամ անհասկնալի, իր ռուսական չեչին պատճառաւ :

Շարականին գրաբար հասկցողները քիչ են բայց անոր հաւատացողները չատ : Այսպէս է նաեւ այս պարագային : Հա – յատանէն ժապաւէն եկած է : Ո՞վ բեմա– գրած է զայն, ո՞վ է յօրինողը, ո՞վ ե – րաժիշտը կամ գերակատարները : Աւե – լորդ հարցումներ հայ հանդիսատեսին համար :

Այս պարագան ընդհանրական բնոյթ ու – նի եւ յատուկ չէ միայն մամիկներուն եւ պապիկներուն : Շարժանկարային հաս – կացողութիւն ունեցող հանդիսատէսներն ալ նոյն ձեւով կը մօտենան հարցին : Մարդիկ որոնք պիտեն զանազանել ֆար – նէն, Քլուզոյէն, կամ Կօտար մը Շապը – րոլէն, բայց անկարող են աւելի ճիշդ ա – նիմաստ կը գտնեն գիտնալ թէ ո՞ր բե – մադիրին կը պատկանի ցուցադրուելիք հայ ժապաւէնը : Այս ժխտական երեւոյ – թին մէջ, իրենց պատասխանատուութեան բաժինը ունին բնականաբար Հայաստանի բեմադիրներն ու յօրինողները, որոնց անհատականութեան պակասը պատճառ դարձած է, որ իրենց անունները կոր – սուին ներկայացուած գործերու անսահ –ման տափակութեանց մէջ : Մէկ երկու բացառութիւնները՝ իր տեղին եւ կար–

չեն համապատասխաններ, յամենայն դէպս իրենց քանակով հեռու են արհամարհելի ըլլալէ : Ու, թէեւ դժուար է ըսել թէ ա – նոնց կարեւորագոյն մասին չահադործ – ծումը որքան գործնական ու հասութա – բեր պիտի ըլլար, սակայն հետաքրքրա – կան է հաստատել՝ որ 1918 – 20ի տուեալ – ները կը խօսին հանքածուխի եւ փայ – տաքարի 39 հանքավայրերու մասին ա – րեւմտեան Հայաստանի, եւ երեսուն հանքավայրերու՝ արեւելեան Հայաստա – նի մէջ : Աւելորդ է թերեւս յիչեցնել՝ որ այն ժամանակ արեւելեան Հայաստան ը– սելով նկատի չէր առնուեր միայն ներ – կայ Հայաստանը, այլ մօտաւորապէս՝ Արդուին – Օլթի – Ալաշկերտ – Արարատ գծէն դէպի արեւելք տարածուող հայկա– կան ամբողջ հողամասը :

ՀՐԱՉ ՏԱՄՆԱՊԵՏԵԱՆ

(2 Շար.)

դին մատնանչած ենք արդէն :

Գրողներու եւ արուեստագէտներու հա– մագումարներ կը կատարուին երեւանի մէջ եւ ամէն ոք կը մատնանչէ մեր եւս հաստատած երեւոյթները : Բանաձեւեր կը քուէարկուին, (միաձայնութեամբ) հայկական չարժանկարը հասցնելու հա – մար իր արժանի բարձրութեան : Այս բանաձեւերուն տուած արդիւնքներուն կը պատկանի «Հայրենի Երդ» ժապաւէնը որ երեկոյթին առաջին մասը կը կազմէր : Բեմադրութիւնը՝ Լեւոն Խահակեանի, յօրինողներ՝ Հր. Յովհաննիսեան, Ա. Շահինեան եւայլն : Փաստանկար մը, նը– ւիրուած Հայաստանի Խորհրդայնացման 40րդ տարեդարձին.— « 40 տարեկան է երեւանը, դա իր իսկական տարիքն է » կ'ըսէ խօսնակը : Երբ Հայաստանի մէջ, կառավարութեան պաշտօնական նախա – ձեռնութեամբ երեւանի 2000ամեակին նը– ւիրուած հանդիսութիւններ կը ծրագրը– ուին, առնուազն չփոթութիւն կը պատ – ճառէ ժապաւէնին մէջ ներկայացուած ե– րեւանի տարիքը :

Այս մատնանչումը ըրինք ցոյց տալու համար ներկայացուած գործին փաստա – ւկարային հանգամանքը : Աւելորդ է ը – սել որ ժապաւէնը մէկ նպատակի կը ծա– ռայէ .— Ծանօթացնել Հայաստանը այն ձեւով եւ ոճով, որ կը համապա – տասխանէ Հայաստանի համայնավար կուսակցութեան մէջ դեռ ապաստան գը– տած սթալինականներուն չահերուն :

Ցանկերդ դարձած պատկերները, որոնք կը հրամցուին ըստ պարագայի՝ եւ այս ի հեճուկս մեր ժողովուրդին, անոր իս – կական չահերուն, ի հեճուկս մեր ար – ուեստին ու անոր իսկական վերելքին չարժանկարի մարզին մէջ : Բայց հակա – ռակ իր դանդաղ ընթացքին, ձախաւեր մօնթաժին, մէկ խօսքով փաստանկարի մը տարրական տուեալներէն զուրկ հան– դամանքին, ժապաւէնը յաջողեցաւ այ– սուհանդերձ քանի մը կարօտի հառաչներ խլել ջերմեռանդ հանդիսատեսներուն կուրծքերէն : Կոմիտասի «Անտունին» եր– գուած Պօղոսեանի կողմէ, Նահապետ Քուչակի յիչատակութիւնը խօսնակին կողմէ, ինչպէս նաեւ ալեւոր Արարատի սպիտակ ներկայութիւնը պաստառին վը– րայ, զգացական լուրջ պատճառներ են որպէսզի մեղմենք մենք եւս մեր քննա – դատութիւնը հանդէպ այս ժապաւէնը անբախտ յօրինողներուն :

Երեկոյթին երկրորդ բաժնին վերա – պահուած էր «Ձմրան» լիամետրաժ ժապաւէնը, այլ խօսքով՝ երկարատեւ ժապաւէն մը, որուն բեմադիրն է Ս. Գէորգեան, յօրինողը՝ Բազրատեան : Մէկէ աւելի առաւելութիւններով օժտը – ւած գործ մըն է այս : Գիւղի մը կեանքը, իրեն յատուկ սառորդելիներով : Աչխա – տանք, սէր, ընտանեկան բարքեր, պատ– կերացուած ճշդրիտ կերպով՝ առանց չա– փազանցութեանց : Դերակատարները յա – ջող կերպով անձնաւորած են ժապաւէնին տիպարները : Ամէն ոք յարմար ձեւով դե– տեղուած է իր դերին մէջ : Պատկերնե –

ԼՐԱՏՈՒ ԱՐՈՒԵՍՏԻ

Աչոտ Մալաքեանի վերջին ժապաւէնը՝ « Հարիւր հազար տոլար արեւուն տակ » ընտրուած է Քանի Շարժանկարի Փառա – տօնի վարչութեան կողմէ մասնակցելու այս գարնան միջազգային մրցումին : Թրիւֆոյի մէկ ժապաւէնը եւ Մալաքեա– նի այս գործը պիտի ներկայացնեն Փը– րանսական չարժանկարը երկու կարճ փաստանկարներով : Անդրվերնէօյ այս վերջին փիլմին արտաքին տեսարանները դարձուց Մարոք եւ Ամերիկա : Իր այս նոր յաջողութիւնը կուգայ անդամ մը եւս ապացուցանել թէ Մալաքեան Ցրան– սայի ներկայ լաւագոյն սակաւաթիւ բեմադիրներէն է, ծանօթ չարժանկարի արուեստին, բեմադրի արհեստին ու նաեւ հանրութեան պահանջին :

ՄԱՆՐԱՎԼԻՊԵՐ

Ժորժ Քլեմանսօ, Առաջին Աչխար – համարտի ընթացքին վարչապետ էր, ձարտարարուեստագէտ մը, որ անոր այս առաքինութեան ծանօթ չէր, առաջարկեց միասին ընել գործ մը, որ այնքան ալ մաքուր չէր :

— Յարերայ մըն էք, գոչեց Քլեմանսօ բարկութեամբ : Ձէ՞ք ամչնար այսպիսի բաներ առաջարկել ինծի :

— Բայց, ես ալ պէտք է որ ապրիմ, ըսաւ ճարտարագէտը, ինքզինքը արդա – րացնելու համար :

— Այնքան ալ անհրաժեշտ չէ, պատաս– խանեց անկաչառ վարչապետը :

րուն կեղրոնացումը, չրջանակաւորումը եւ լուսաւորումը ճաչակով կատարուած է Ռ. Սարոյեանի կողմէ : Նիւթը ինքնին որեւէ առանձնայատկութիւն մը չունի, բացի այն երեւոյթէն որ ժապաւէնին մէջ ցոյց կը տրուի հայ «խուլիկաններ», ո – րոնք սեւ չուկայով եւ նման անարդ ըղ– բաղումներով կը պարապին :

Ապաթալինացման թեթեւ փաստ մըն ալ այս :

Սթալինեան չրջանին ոեւէ բեմադիր չէր յանդգներ ըսել որ խուլիկաններ գո – յութիւն ունին Խորհրդային ընկերութեան մէջ :

Գործին հեղինակները մեծապէս ազդը– ւած են Երուխանի, Նար– Դոսի, Պարոն– եանի եւ Օտեանի տիպարներէն եւ յաջող կերպով պատկերացուցած են զանոնք :

Մասնաւորաբար դնահատելի է բեմա – դրութիւնը, որուն ոճը կը համապա – տասխանէ չարժանկարի արուեստին ա – ռանձնայատկութիւններուն :

Մաղթենք որ այս ժապաւէնը նոր ճամ– բայ մը հանդիսանայ հայկական չարժա – նկարի արուեստագէտներուն համար, ո– րովհետեւ այդ մարզին մէջ եւս չատ են ճամբաները եւ ընտրութեան կը կարօ – տին :

ԱՌԼԷՆ ՓԱՓԱԶԵԱՆ

«ՅԱՌԱՋ»ի ԹԵԱԹՕՆԸ (72)

ԽՈԴԵԴԱՆ

Ամէն ուր տուն,
Լազկին ուր բուն,
Հարսին փեսին
Մի բարձ, մի բուն :

Ծանէն, պատի տակով անցնելիս, բար– ձրաձայն ասաց .

— Բարի գիշեր, Խոդեդան : — Ապա կամացուկ աւելացրեց .— Էրնեկ մի կը – նուճ էլ էղնէր, մենք պտակուէինք ...

×

Հետեւեալ օրը Դաշտապէմցի Գէորգը իր ճրագի կոտրը վառելով եւ Խութ – Բռնաչէն գաւառակի նորապսակ զոյգերի մատանը բաց անելով՝ մանրիկ տառե – րով արձանագրեց. «Երէկ, 1899 թուա – կանի Սեպտեմբերի 25ին, Արինօք գիւղի նոր բնակիչ Զօրօ – Աստուրը (Խոզե – դան), որ եկել էր Մօտկանից երկու տա– րի առաջ՝ ընտանիք կազմեց : Նա ի բարձ ելաւ քրդազգիմցի Բայազի հետ (հօր ա – նունը Մարտօ, մօր անունը Մանիչակ՝ չինական դասից) : Նրանց խրճիթը չին – ուած է Արինօքի Զորաբերանի բարդու ծառերից : Տայ Աստուած, որ նրանց տունը լցուի երեխաներով եւ ուրախու – թիւնով : Ամէ՛ն » :

ՓՐԿԱՆՔ

Նոր էր ամուսնացել Խոդեդանը, հա – գիւ էր զգացել ընտանեկան կեանքի ա – ռաջին քաղցրութիւնը, երբ նրա գլխին պայթեց մի անսպասելի փորձանք :

Հացիկ գիւղի հարուստ հողատէր Գո – մէշ Մխոն գէլխեղդ չների հալածանքից երկու տարի յետոյ մեռել էր : Մահից ա– ռաջ նա գրաւոր գանգատ էր ներկայա – ցրել Մուշի գաւառապետին, որի մէջ մանրամասն նկարագրել էր, թէ ինչպէս արինօքցի մի հովիւ, օրը ցերեկով, գէլ– խեղդ չներ էր արձակել իր վրայ գիւղի մէջ :

Աստուրը սարումն էր, երբ Աւետ Հագին նրան չտակ իր մօտ կանչեց :

— Քեզ վրայ գօռ գանգատ կայ, — ա– սաց աղան : — Փաչան կարգադրել է, որ քեզ գատի տան եւ բանտարկեն :

— Ինչո՞ւ, — զարմացաւ Խոդեդանը :

— Նրա համար, որ դու ճանապարհով անցնելիս գէլխեղդ չներ ես արձակել մի հարուստ Հայի վրայ :

— Բայց դա երկու տարի առաջ է եղել, հին պատմութիւն է, — բացատրեց հո – վիւը :

— Աղան նոր է մեռել : Մեռնելուց ա – ռաջ գանգատ է ներկայացրել գաւառա – պետին :

— Բայց չէ՞ որ ես արդար գործի հա – մար եմ չներ արձակել : Նա հրաժարւում էր վճարել իր փորմչակի վարձը :

— Միւենոյնն է, օրէնքով դու մեղա – ւոր ես ճանաչուած : Հէնց հիմա գնա Մուշ եւ խնդիրը լուծիր :

— Ո՞ւմ մօտ գնամ :

— Գաւառապետի : Նրա սարայը գըտ– նուում է Աալան – Ղափլան խանի մօտ, Ալադին պէյի մզկիթի դիմաց : Մի ան – ճոռնի չինութիւն է, փայտէ կիսալուսինը ճակատին : Ինտեղ են նստում կառավա – րիչ Շէֆքէթ փաչան, ոստիկանապետ Թալիպ էֆէնտին, մէջլիսի պատգամաւոր Քաչալ Աբդուլը եւ միւս մեծ ու փոքր պաշտօնեաները, — պարզաբանեց աղան :

— Բայց փաչան կարող է ինձ բռնել տալ :

— Դու աչխատիր նրան բռնել, — մը– տերմական անկեղծութեամբ ասաց Հա – ջին :

— Ինչո՞վ :

— Բաչխիչով :

— Մի՞թէ Մուշի գաւառապետը կա – ռաջ է վերցնում, — զարմացաւ Աստ – տուրը :

— Գաւառապետն էլ է կաչառք վերցը– նում, նահանգապետն էլ, մոլլան էլ : Նոյնիսկ սուլթանին կարող ես կաչառել :

Աւետ Հաջու այս անկեղծ խոստովա – նութիւնը երկու հանդամանք պարզեց Խոդեդանի համար, որ օսմանեան տէ – րութեան մէջ կաչառքը իչխում է օրէնքի վրայ եւ, երկրորդ, որ իր աղան կատա– ղի հակառակորդ է այդ տէրութեանը :

— Հիմա՞ գնամ, — հարցրեց հովիւը :

— Անմիջապէս մեկնիր :

— Բայց երթամ ի՞նչ ասեմ, — ծոծրակը մտահոգութեամբ քորելով նկատեց Աստ– տուրը :

— Գնա մի բան դիր բուռը եւ գլուխդ ազատիր, թէ չէ կարող են քեզ աքսորել : Ոսկի ունե՞ս :

— Ջունեմ :

— Գոնէ մի քանի հին ոսկեդրամ : Դր– րանք աւելի թանկարժէք են :

— Ոսկեդրա՞մ :

— Մի որեւէ բան, միայն թէ ոսկի լինի :

— Գնացի, — ասաց Խոդեդանը եւ, յուզուած ծխելով, դուրս եկաւ Աւետի Հաջու մօտից :

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այրի Տիկին Սաթենիկ Պ. Տէմիրճեան եւ զաւակները կը ծանուցանեն թէ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի ի-րենց մօրաքրոջ՝

ԹԱԳՈՒՀԻ ՏԷՐ – ԵՂԻԱԶԱՐԵԱՆԻ

մահուան տարելիցին առթիւ, այս կի-րակի առաւօտ Փարիզի Ս. Ծովհ. Մկրտիչ եկեղեցին :

Կը հրաւիրուին ողբացեալին յիշատակը յարգողները :

×

ՄՈՆԹԵԼԻՄԱՐ.— Այրի Տիկին Մ. Լուսինեան եւ զաւակները կը ծանուցա-նեն թէ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի այս կիրակի առաւօտ Վա-լանսի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին՝

ՏԵԼԵՄԱՔ ԼՈՒՍԻՆԵԱՆԻ

մահուան տարելիցին առթիւ :

Կը հրաւիրուին ողբացեալին յիշատակը յարգողները :

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ

ՎԱՏԻԿԱՆԻ ՁԱՅՆԱՍՓԻՒՌԷՆ

Միջին ալիք 196 մեթր :
կարճ ալիք 31, 10 – 25·55, 19·84 :

Այս կիրակի, 19 Ապրիլ 1964, Հոռմի ժամով՝ 10·30ին, Վատիկանի Ռատիոկանը պիտի սփռէ Հայկական ճայնաւոր Ս. պատարագը :

Պատարագը պիտի մատուցանէ Մե-խիթարեան Ուխտէ՝ նորօծ Հ. Վ. Ըր-թանէս Վ. Ուղուհոճեան : Պիտի քա-րոզէ Ներսէս Ծ. Վ. Սեթեան, նիւթ ունենալով, «Յարութեան Ու-րախութիւնը » :

ՊԱՏԱՐԱԳ ԼԻՈՆԻ ՄԷՋ

ԼԻՈՆ.— Ազգ. Մխիթարեան պատիւ ու-նի ծանուցանելու որ այս կիրակի օր – ուան պատարագին մաս պիտի կազմէ « կոմիտաս » երգչախումբը, ղեկ. Պ. Մ. ՕՁԼԱՋԻ, ղպրաց դասը՝ ղպրապետու – թեամբ Պ. Ց. ՀԱԲԷԼԵԱՆԻ :

Սիրով կը հրաւիրուի հաւատացեալ ժո-ղովուրդը :

ՊԱՏԱՐԱԳ

Այս կիրակի, ժամը ճիշդ 10ին կար – ուանի մէջ, (Պիվէրի Գեղունի սրահ) Ե-պիսկոպոսական հանդիսաւոր Ս. պատա-րագ պիտի մատուցուի՝ Ապրիլեան մեր նահատակներուն անմեռ յիշատակին, իսկ յաւարտ պատարագի հոգեհանգստ – եան մասնաւոր պաշտօն պիտի կատարուի մէկուկէս միլիոն նահատակներու հոգի – ներուն համար :

Պիտի պատարագէ եւ քարոզէ Հարաւա-յին Ֆրանսայի Հայոց Թեմին Առաջնորդ՝

ԱՐՏԱԻԱԶԴ ԵՊՍ. ԹՐԹՌԵԱՆ

Կարտանի, Պիվէրի եւ Էքսի Հայերը կը հրաւիրուին ներկայ ըլլալ պատարագին եւ հաղորդուիլ մեր նահատակներու ո – գիով եւ խորհրդով :

ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ ՓԱՐԻԶԻ

ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ՝
ԺԱՄԸ 10,45ԻՆ
Այս կիրակի կը խօսի՝
ՊԱՏ. Ռ. ԳԱՁԱՁԵԱՆ
8 BIS, RUE DES TERNES
PARIS (17e)
Métros : Porte Maillot ou Champerret

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Կապոյտ Ճաշի Առնուվիլի մասնաճիւ – ղը շնորհակալութեամբ ստացած է ըն-կերուհի Հապէչեանէ յիսուն Ֆրանք իր ա-մուսնոյն Ծովհ. Հապէչեանի մահուան քառասունքին առթիւ, նոյնպէս Տէր եւ Տիկին Պէզճեանէ քսան, իրենց հօրեղբօր Ծովհ. Հապէչեանի մահուան քառասուն-քին առթիւ :

Ընկերուհի Մարի Ճաչատուրեանէ եւ զաւակներէն յիսուն Ֆր. իրենց ամուս – նոյն եւ հօր Ցարութիւն Ճաչատուրեանի մահուան Բ. տարեդարձին առթիւ :

Ընկերուհի Աղաւնի Երկանեանէ յիսուն իր եղբօր Ցարութիւն Ճաչատուրեանի մահուան Բ. տարեդարձին առթիւ :

ՄԱՅԻՍ 28

ՓԱՐԻԶ

Կը տօնուի 30 Մայիս Շաբաթ դիշերէն մինչեւ լոյս, Զ. Թաղամասի քաղաքապե-տարանի սրահներուն մէջ :

×

Մարսէյլի մէջ կը տօնուի Մայիս 30ին, Շաբաթ դիշեր, ԱԼՀԱՄՊՐԱՑԻ մէջ ժա – մը 21էն մինչեւ լոյս : Մարսէյլի հայ կազմակերպութիւններէն եւ Միութիւն – ներէն կը խնդրուի նկատի ունենալ այս թուականը :

×

ՎԱԼԱՆՍԻ ՄԷՋ

Հ. Ց. Դ. կոմիտէի կողմէ, Ցունիս 13-ին, Շաբաթ երեկոյեան ժամը 8·30ին, Թէաթը Միւնիսիփալի սրահը : Կը խնդ – րուի կազմակերպութիւններէն նկատի ունենալ : Մանրամասնութիւնները յա – ջորդով :

×

ՎԻՆՆԻ ՄԷՋ

Մայիս 31ին, կիրակի կէսօրէ վերջ :

ՖՐ. ԿԱՊՈՅՏ ԽԱՉ

Կայանի արձանագրութիւն

Ֆ. Կ. Խաչի Օդափ. կայանի արձանա-գրութիւնները կը սկսին Ապրիլ 4ին եւ կ'աւարտին Մայիս 30ին, Ֆրանսայի բո – լոր չրջաններու մէջ :

Փարիզի մէջ արձանագրութիւնները տեղի կ'ունենան ամէն ԵՐԿՈՒՇԱԲԹԻ եւ ՇԱԲԱԹ կէսօրէ ետք՝ ժամը 4էն ժամը 7, Շրջ. վարչութեան դրասենեակը՝ 17 Րիւ Պլէօ, Փարիզ (9), Մշակոյթի Տան Գ. յարկը :

Պէտք է ներկայանալ անձամբ եւ վճա – րել կանխիկ : Անհրաժեշտ են՝ Լիվրէ տը Ֆամիլ եւ Քառնէ տը Սանթէ :

Ընդունելի են.— աղջիկները՝ 6–15 տարեկան : Տղաք՝ 6–14 տարեկան :

Հ. Ց. Դ.

ԱՐԵՒՄՏԵԱՆ ԵՒՐ. Հ. Ց. Դ. Կ. Կո – միտէն ընկերական ընդհ. ժողովի կը հրաւիրէ Կրընոպլի, Լաճսէյի եւ Ռրնա – ժի բոլոր ընկերները այս Շաբաթ, սով-րական հաւաքատեղին : Օրակարգ.— Զե-կուցում ընդհ. ժողովի :

Ներկայ կ'ըլլայ Կ. Կ.ի ներկայացու – ցիչը :

×

ՎԱԼԱՆՍԻ բոլոր ընկերները կը հրա – ւիրուին ընկերական ընդհ. ժողովի, այս Ուրբաթ դիշեր, սովորական հաւաքա – տեղին :

Ներկայ կ'ըլլայ Կ. Կ.ի ներկայացու – ցիչը :

ԼԻՈՆ.— Հ. Ց. Դ. Վարանդեան կո – միտէն ժողովի կը հրաւիրէ բոլոր ընկեր-ները այս Ուրբաթ, ժամը 20·30ին, սո-վորական հաւաքատեղին : Կարեւոր օրա-կարգ :

ԻՍԻ.— Հ. Ց. Դ. «Զաւարեան» կոմի-տէն ընկերական ընդհ. ժողովի կը հրա-ւիրէ իր ընկերները այս Շաբաթ, ժամը 20·30ին, Խրիմեան սրահին մէջ : Բոլոր ընկերներու ներկայութիւնը անհրաժեշտ է : Բացակաները նկատի պիտի առնուին :

ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐԸ

Նախաձեռնութեամբ ՁՈՄի եւ Կապոյտ Ճաչի Փարիզի մասնաճիւղին :
ՄԱՅԻՍ 10ԻՆ

ԿԱՐՄԻՐ ԽԱՉ

ՕԴԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԿԱՑԱՆ

Հայ Կարմիր Խաչի Օգն. Մարմնի Օ – դափոխութեան կայանի մանուկներու Ա. խումբը կը մեկնի Ցուլիս երեքին : Ար – ձանագրութեան համար դիմել Հայ Կար-միր Խաչի Կեդրոնատեղին, 15, րիւ Ժան Կուժօն, Փարիզ, Երկուշաբթի եւ Ուրբաթ առաւօտները, ժամը 10–12 :

ՍՊԱՄՈՒՀԻ Կ'ՈՒԶՈՒԻ

Մոնմորանսիի հանդստեան տան համար կ'ուզուին սպասուհիներ : Բնակարան եւ անուղղ ապահովուած եւ լաւ վճարում : Պայմաններուն տեղեկանալու համար դի-մել Աղքատախնամի դրասենեակը, 32, Րիւ տը Թրէվիզ, Փարիզ (9) :

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

ԼՈՆՏՈՆԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՓԱՐԻԶԻ ԻՐ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸՆԼԱԼՈՎ ՖՐԱՆՍԱՑԻ ՄԷՋ ԿԸ ՆԵՐԿԱՑԱՑՈՒԻ

ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ «ԵՍԻ ՄԱՐԴԸ»

ԹԱՏԵՐԳՈՒԹԻՒՆ ՀԻՆԳ ԱՐԱՐ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԻ Կ'ՈՒՆԵՆԱՆ ԿԱՊՈՑՏ ԽԱՉԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՐՈՒ ԿԱՉՄԱ-ԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ ՀԵՏԵՒԵԱԼ ԹՈՒԱԿԱՆՆԵՐու ԵՒ ՀՐՉԱՆՆԵՐու ՄԷՋ՝

ՇԱԲԱԹ, 18 ԱՊՐԻԼ
ԱԼՖՈՐՎԻԼ՝ Մեղսն – Ալֆորի քաղաքապետարանի սրահը

ԿԻՐԱԿԻ, 19 ԱՊՐԻԼ
ԻՍԻ.— ՍԱԼ ՏԷ ՖԷԹ
ԻՍԻԻ համար՝ Ուսանողներու՝ կէս գին :

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ, 22 ԱՊՐԻԼ
ԱՐՆՈՒՎԻԼ, Սինեմա Էտէն, Րիւ Սէն – Ժիւսթ :

ՀԻՆԳՇԱԲԹԻ, 23 ԱՊՐԻԼ
PARIS — SALLE FARALICQ, RUE YVES TOUDIC
Ապահովեցէք ձեր տեղերը — Ներկայացումները կը սկսին ժամը 20,30-ին

ԱՂՔԱՏԱԽՆԱՄԻ ԴԱՇՏԱՀԱՆԴԷՍԸ

Ցունիս 21ին, Մոնմորանսիի ՀԱՆԴՍՏԵԱՆ ԴԱՐԱՍՏԱՆԻՆ մէջ :
Մանրամասնութիւնները Ցաջորդով :

Կը խնդրուի նկատի ունենալ այս թուա կանը :

1915 24 AVRIL 1964 DEUIL NATIONAL ARMENIEN

ԱՊՐԻԼ 24 ԱԶԳԱՅԻՆ ՍՈՒԳԻ ՕՐ

FERMETURE DES MAGASINS

Բարձր հովանաւորութեամբ Ֆրանսայի երեք յարանուանութեանց ներկայա-ցուցիչներուն՝ ՍԵՐՈՎԲԷ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ, կաթ. պատուիրակ Արեւ. Եւ-րոպայի Հայոց, ԿԱՐԱՊԵՏ ԵՊՍ. ԱՄԱՏՈՒՆԻ, Էկզարք Ֆրանսայի Կաթողիկէ Հայերու, վեր. ՍԻՍԼԵԱՆ : Ներկայացուցիչ Փարիզի Հայ Աւետ. եկեղեցւոյ :

Հետեւելով Հարաւային Ամերիկայի եւ Մերձաւոր Արեւելքի մեր հայրենա-կիցներուն օրինակին եւ դրական կերպով ոգեկոչելու համար 1915ի մեր մէկ միլիոն 500·000 նահատակներուն յիշատակը :

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՄԱՆՑ ԿԵԴՐՈՆԸ
(CENTRE D'ETUDES ARMENIENNES)

Երթալով անկամ ըլլալով կոչ կ'ընէ Ֆրանսայի հայ վաճառականներուն որ-պէսզի փակեն իրենց խանութները, աշխատաւորներուն եւ ուսանողներուն, որպէսզի դադրին աշխատելէ

ՈՒՐԲԱԹ ԱՊՐԻԼ 24-ԻՆ

Այս նպատակաւ կը կազմակերպէ երիտասարդներու խումբեր, որոնք պիտի այցելեն խանութները եւ պատշաճ սուգի ազդը բաժնեն :

Ֆրանսայի Հայերը տեղեակ են արդէն թէ անցեալ տարի, իրենց չրջանին մէջ, հարիւրաւոր վաճառատուներ մասնակցեցան այս ձեռնարկին, որ այսօր կոչ-ուած է ընդհանրանալու գաւառին մէջ եւս :

ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ.— Նոյն օրը, եկեղեցիները մասամբ բաց պիտի մնան եւ հո-գեհանգստեան պաշտօն պիտի կատարեն : Այսպէս՝ Փարիզի Ս. Ծովհ. Մկրտիչ եկեղեցին բաց պիտի մնայ ժամը 3էն 5 եւ ժամը 4ին Սերովբէ Սրբազան Հո-գեհանգստեան պաշտօն պիտի մատուցանէ Ապրիլեան մեր նահատակներու յիշատակին :

Տեղեկութեանց համար դիմել հետեւեալ հասցէներուն .—

PARIS — CENTRE D'ETUDES ARMENIENNES
32, Rue de Trévise — Vendredi de 19 h. à 22 ou Tél. NAT. 42-30 ou TRI. 57-74.
L'YON — DONIKIAN, 1, Rue de l'Espérance (3e).
VALENCE — Dr. KOHARIAN, 42, Avenue Sadi Carnot.
MARSEILLE — KHAYIGUIAN D. — 75 Canebière, Tél. : CO 47-74.

ՎԱՐԴԱՆԱՆՔ

ԴԻՒՑԱԶՆԵՐԳՈՒԹԻՒՆ [5 ԱՐԱՐ ԵՒ 2 ՊԱՏԿԵՐ]

Կը բեմադրուի Ֆրանսահայ Աւետ. Եկեղեցիներու Երիտասարդաց Միութեան կողմէ, հետեւեալ վայրերու մէջ եւ հետեւեալ թուականներուն .

Մարսէյլ. *Մայիս 2, Շաբաթ երեկոյ, ժամը 8·30ին, «Սալ Մաղնո» :*
88 Րիւ տ'Օպաներ
Վալանս. *Մայիս 3, կիրակի, կէսօրէ վերջ ժամը 3·30ին, Թէաթրը միւնիսիփալ*
Փօն տը Շերիւի, *Մայիս 8, Ուրբաթ երեկոյ ժամը 8·30ին, Սինեմա Րուայալ*
Լիոն, *Մայիս 9, Շաբաթ ժամը 20·30ին, 50 Րիւ Պաճել :*
Տէսին, *Մայիս 10, կիրակի ժամը 3·30ին, Հ. Ց. Դ. Տան սրահը :*
Վիէն, *Մայիս 17, կիրակի ժամը 3·30ն, Սէրբլը Քաթոլիկ :*

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ
«ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՕՐԸ»

24 Հոկտեմբեր Շաբաթ դիշերէն մին – չեւ լոյս, Զ. Թաղամասի քաղաքապետա – րանի սրահներուն մէջ :

IMPRIMERIE SPECIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ՀԱՅՐԱՔ

ՕՐԱԹԵՐԹ

ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ՈՒՐԲԱԹ
17
ԱՊՐԻԼ
VENDREDI
17 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9987 | Fondateur : SCHAVARCH MISSAKIAN | 40e ANNÉE — N° 9987

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ ՊԻՏԻ ՅԱՂԹԷ

Միացեալ Ազգերու Կազմակերպութիւ – նը, որ կը յաւակնի համաշխարհային խաղաղութեան պահակի դերը կատարել, չունի երկու տասնեակ տարիներու իր գործունէութեամբ — աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել անգործութեամբ —, ապա – ցոյցը տուաւ թէ իսկական ժառանգորդն է ժընեւի հանգուցեալ Ազգերու Դաշ – նակցութեան :

Այս երկու արիսպագոսներն ալ, ծնունդ առնելէ եւ երկրորդ համաշխարհային պատերազմներուն, ասպարէզ իջան ար – դիլելու համար ազդամիջեան պատե – րազմները: Անգամ պետութեանց միջեւ ձգած վէճերը խաղաղութեամբ կար – գադրելու առաջադրանքով :

Հաղիւ կեանքի կոչուած, ժընեւի Ազ – գերու Դաշնակցութիւնը անճրկեցաւ եւ իր անկարողութեան ջախջախիչ փաստը տուաւ 1920 Սեպտեմբերի վերջերը, երբ իր մէկ անդամը՝ Հայաստանի Հանրապե – տութիւնը յարձակման ենթարկուեցաւ Քեմալի Քարապէքիրի բանակներուն կողմէ :

Ի զո՞ւր անցան Հ. Հ. Պատուիրակու – թեան դիմումները ժընեւի արիսպագո – սին : Հայաստանի անկախութիւնը ճանչ – ցեր էին հանդիսաւորապէս քառասուն օր առաջ, 1920 Օգոստոս 10ին, Սեւրի դաշ – նագրով, որուն նախաբանը կը կազմէր Ազգերու Դաշնակցութեան Ուխտը :

Միջազգային այդ դաշնագիրը ստորագ – րելով, Հայաստանի Հանրապետութիւնը փաստօրէն անդամ կը դառնար Ազգերու Դաշնակցութեան : Ուխտին 16րդ յօդուա – ծը կը պարտադրէր այս վերջինը դինուա – րական աջակցութիւն փութացնել իր այն անդամին, որ յարձակման կ'ենթարկուէր քշնամի պետութեան մը կողմէ :

Սեւրի դաշնագրի մեկնանը տակաւին չչորցած՝ բոլորը, եւ ամէնէն առաջ Հայ – կական Դատի պաշտպան կարծուած «Մեծ Դաշնակից »ները ուրացան իրենց հանդիսաւոր խոստումները եւ դաւաճա – նեցին , առաջին պատեհութեամբ իսկ , Ազգերու Դաշնակցութեան Ուխտի ամէ – նէն կարեւոր տրամադրութեանց : Պիղա – տոսի պէս լուացին իրենց ձեռքերը, ա – նանց խղճահարութեան :

Հայաստան լքուեցաւ իր բախտին : Քե – մալ ու Լենին հասան իրենց նպատակին , իրարու մէջ բաժնելով մեր մինուճարը : Այս պատմական ցաւալի իրողութիւնը չէ՞ինք տեսնելով ղիրքը, զոր բռնած են Միացեալ Ազգերու կազմակերպու – թեան «մեծ» անդամները կիպրոսի հար – ցին մէջ , դժուարացնելով անոր լու – ծումը :

Երեքուկէս ամիսէ ի վեր արիւնը կը հոսի կղզիին մէջ եւ ՄԱԿն ու իր Ապա – հովութեան Խորհուրդը կիսամիլիոնանոց ժամավաճառ կ'ըլլան, փոխանակ կորուկ միլիոններու դիմելով սաստելու իրենց անդամներէն Թուրքիան, որ զլխաւոր պատասխանատուն է սեղծուած ներկայ անկալ կացութեան :

Բոլոր փաստերը ցոյց կուտան թէ կիպ – րոսի Թուրքերը դինուղ ու քաջալերուղն է եղած Անգարայի կառավարութիւնը, Նիկոսեմբերէն շատ առաջ :

Կիպրոսի կառավարութիւնը ձեռք ան – ցուցած է զաղտնի փաստաթուղթեր, ո – րոնք կը հաստատեն թէ ի՛նչ չեռին մաքե – րով ճամբայ եւած են կղզիին Թուրքերը: ՄԱԿը կ'անճրկի իր նախորդին՝ հան – դուցեալ Ազգերու Դաշնակցութեան պէս , անդամ մը եւս հաստատելով այն չաւի – ղի զօրաւորին է»:

Սակայն մենք հաւատացած ենք, որ ի վերջոյ արդարութիւնը պիտի յաղթէ :

ՀՐԱՆՏ–ՍԱՄՈՒԷԼ

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԽՐՈՒՇՉԷԻԻ ԲՈՒՌՆ ՃԱՌԸ

ԲՐԻՆՁ ԿՈՒՋԻՔ ԹԷ ՊԱՏԵՐԱԶՄ

Աւելի ողջ քան երբեք , Նիքիթա Խը – րուչչեւ ծանր յարձակում մը ըրաւ Չի – նացիներուն վրայ, իր սովորական պատ – կերալից ոճով :

Կրեմլինի համագումարներու սրահին մէջ, վեց հազար հոգիի ներկայութեան , Խրուչչեւ առիթ առնելով Խորհ. Միու – թեան եւ Լեհաստանի միներուորական օգ – նութեան եւ զործակցութեան դաշինքի ստորագրութեան քսանամեակը, խօսեցաւ մէկուկէս ժամ :

Նախ ծանրացաւ չին – խորհրդային տարակարծութեան վրայ որ միայն տե – սական չէ այլ չատ ծանրակչիռ : Խրուչ – չեւ բռունցքը սեղանին զարնելով, պո – ռալով խօսած է «Փեքինի ոճիրին» վրայ ապա , մանրամասն տեղեկութիւններ տը – ւած Չինաստանի տնտեսական ձախողու – թեան վրայ :

Խորհրդային վարչապետը յիշած է խորհրդային հանքագործին Չինաստան այցելութեան պատմութիւնը : Հանքա – զործը Շու էն Լային կը հանդիպի եւ զարմանքով կ'ըսէ .— Բայց դուք բան մը չունիք, ժամանակին հաւ ու հաւկիթ ու – նէիք: Է, կը պատասխանէ Շու էն Լայ , հաւերը կերանք, ուրեմն պարզ է որ այլ – եւս հաւկիթ չկայ :

Խրուչչեւ չեչտած է թէ չին դեկավար – ները լուրջ դժուարութիւններ պատճա – ռած են չարժումին : « Չինացիք կ'ուզեն պատակտում ստեղծել մեր կուսակցու – թեան եւ բանուորական չարժումին մէջ : Կը քննադատեն մեր կուսակցութիւնը եւ ուրիչ կուսակցութիւններ որովհետեւ ա – նոնք մեծ կարեւորութիւն կուտան տնտե – սական բարգաւաճման եւ ժողովուրդին հանգստութեան հարցերուն: Բայց ի՞նչ պիտի ըլլայ մեր ընկերներուն հակազդե – ցութիւնը եթէ յանկարծ ըսենք իրենց .— « Կը բաւէ օրքան տնտեսութիւնը զարգա – ցուցինք , կը բաւէ «իւղ կապել » , պէտք է պաշտպանուինք փոքր – քաղբե – նիութեան այլասերման դէմ, պիտի բա – րեփոխենք մեր ճարտարարուեստը որ – պէսզի մեծաքանակ զօսի արտադրէ , զօ – տիները կը սեղմենք մինչեւ վերջին ծակը եւ յառա՛ջ, ընկերներ: Բայց յառաջ դէ – պի ո՞ւր, դէպի գերեզման » :

« Ղեկավարներու փոքր խմբակ մը յա – ւակնութիւնն ունի ըսելու որ յեղափոխա – կանները իրենք են : Եթէ կարելիութիւնն ունենայինք տղամարդ տղամարդու դի – մաց խօսելու չին ժողովուրդին հետ, ան – շուշտ տարբեր կ'ըլլար: Եթէ այդժողո – վուրդին ըսէիր որ պատերազմի եւ բը – րինձի միջեւ ընտրութիւն ընէ, բրինձ կ'որոշէր: Չին բանուորներն ու գիւղա – կիները կը նմանին մեր բանուորներուն ու մեր գիւղացիներուն , աշխարհի բոլոր բանուորներուն ու գիւղացիներուն կեան – քըն իսկ ցոյց պիտի տայ թէ ո՞ւր են ի – մաստութիւնն ու ճշմարտութիւնը : Արդ – եօ՞ք օր մը, ժողովուրդ մը կամ կուսակ – ցութիւն մը դիմած է չին ղեկավարնե – րուն խրատ առնելու համար անոնցմէ թէ ի՞նչպէս իշխանութեան գլուխ կարելի է հասնիլ: Անշուշտ ոչ: Ժողովուրդն է որ կ'որոշէ ատիկա : Պատրաստ դեղագիր չկայ : Եթէ միայն մեզմէ կախում ունե – նար , վստահ եղէք որ ամէն բան ըրած կ'ըլլայինք որպէսզի դրամատիրութիւնը վերջնականապէս ջնջուի աշխարհի երե – սէն, որպէսզի յեղափոխութիւնը յաղթէ ամէն կողմ: Բայց ձգենք պարապ երազ – ները: Իրատես մարդիք ենք: Որեւէ գնով պէտք չէ խաղալ յեղափոխութեան հետ ,

ԻՐ ԽՕՍՔԸ

ԹԷ ԹԵՒ ՈՒՆԷԻ...

Ինչե՛ր պիտի երգէր բանաստեղծը, ե – թէ կարենար նախատեսել 1915 Ապրիլ Տասնըմէկը :

Իր երեւակայութիւնը բոցավառ կայծեր պիտի արձակէր, պիտի սաւառնէր արե – ւելքէն արեւմուտք, անսահման աւերակ – ներու եւ արեան դետերու վրայ : Պիտի տեսնէր ամբողջ քաղաքներ ամայի եւ խոպան : Տարածութիւններ ուր բուերն անգամ կը վախնան բոյն դնել :

Իր աչքին առջեւ պիտի պարզուէին ա – բիւնազանդ դաշտերը, եւ իր ոտքերուն տակ պիտի խշրտային ջարդուփշուր ոս – կորները աւելի քան մէկ միլիոն հարա – զատներու :

Թափ տալով երեւակայութեան, պիտի հանէր դէպի Միջագետքի անապատնե – րը, ուր աւազը այլեւս անճանաչելի դարձած է, խառնուելով մարդկային ոս – կորներու փոշիներուն հետ :

Ցետոյ ամփոփուելով եւ նորէն թափ տալով իր երեւակայութեան, մէկ – մէկ պիտի համբէր Հայաստան աշխարհի նա – հանգներն ու քաղաքները, աւաններն ու դիւղերը, ապարանքներն ու խրճիթները: Եւ ահա իր առջեւ ձեւ ու մարմին պիտի առնէին .—

Հարիւր հազարաւոր դիւղացիներն ու արհեստաւորները, որ քարէն հայ կը հանէին աւարառու եւ ջարդարար խու – ժանի մը արիւնածարաւ նայուածքին առ – ջեւ .

Հազարաւոր չարքաշ մտաւորականնե – րը, որ լոյս կը ցանէին խաւարակուռ Ա – նատոլուի լեռներուն եւ դաշտերուն մէջ .

Հարիւր հազարաւոր կիներն ու աղջիկ – ները, որ իրենց աշխատանքովն ու բարի ժպիտովը կը չէնցնէին տուն – տեղ, հայ – րենի բուխերիկները .

Անհամար երախաներն ու մանուկները, որոնք ասպարէզ կը կարդային երկինքի թռչուններուն, իրենց կայտառ կանչերով եւ կենսայորդ չարժուձեւերով .

Բիւրաւոր մամիկներն ու ծերունիները, որոնք խունկի հոտ կը բուրէին տուներու երդիքներուն վրայ եւ սեմերուն առջեւ .

Ապա կղերն ու առեւտրականը, բժիշկն ու փաստաբանը, երկրաչափն ու հողա – դէտը, հաշուակալն ու դիտուները, գիւղա – պետն ու հանրային պաշտօնեան .

Եւ անոնց վերեւ, իրրեւ լուսապայծառ համաստեղութիւն, գրադէտն ու բանաս – տեղծը, յեղափոխական առաքեալն ու մտքի վաստակաւորը, արուեստագէտն ու երդիչը, նկարիչն ու երաժիշտը, իմաս – տասէրն ու վարդապետը, նորածիլ տա – ղանդն ու հասուն իմացականութիւնը .

Ու վերջապէս հազար ու հազար գին – ուորներն ու բանուորները, սկիզբէն իսկ գինաթափ եւ չղթայակապ :

Հաղիւ ակնարկ մը նետած, անոնք պի – տի փոշիանային, եւ բանաստեղծը, ան – լուր խռովքի մը մատնուած, պիտի վեր – սկսէր երգը ,—

« Թէ Թեւ ունէի », «Ազատ Մասեաց » սարերէն կը Թռէի Լոնտոն եւ Փարիզ, Պերլին եւ Հռոմ, Պետրոկրատ եւ Մոս – կուա, յետոյ մինչեւ Ամերիկա: Կը բա – ձրանայի մինչեւ աստղերը, կ'իջնէի ամ – պերն ի վար, եւ կ'աղաղակէի բոլոր ու – ժովս .

— Թողովուրդ մը կար այս հողերուն վրայ եւ այսօր չկայ: Ուրա՞խ էք որ չը – կայ : Դուք որ միլիոններ կրակը նետե – ցիք յանուն աղատութեան եւ արդարու – թեան, ուրա՞խ էք որ երկուքնալ խաչուե – ցան այդ ժողովուրդին հետ, ջարդուփը – չուր խորտակուեցան այդ ժողովուրդի ոսկորներուն հետ, որպէսզի անոնց տեղ քարիւղի հորեր ժայթքին աւերակներէն : Որպէսզի հարթուին արշաւանքի խճուղի – ները ի փառս եւ ի չահ աշխարհակալու – թեան :

Թէ Թեւ ունենայի, պիտի Թռէի կա – ռավարական պալատներու կտուրին վրայ եւ պիտի հարցնէի բարձրաձայն .

— Ձեր ուրացումն ու դաւալքութիւնը իրրեւ յաղթական եւ դաշնակից, ինչո՞վ կը տարբերի միւսին դազանաբարոյ կա – տաղութենէն : Մէկը միւսին չրացումը չէ՞: Թագն ու պսակը, փշէ պսակը աչ – խարհաղթող Ողջակէզին, որ չարունակ – ուեցաւ տարիներ ու տարիներ , ձեր աչ – քերուն առջեւ :

Եւ դուք որ«պատերազմի ոճիրները » կը դատէք այսօր, մանրակրկիտ հար – ցաքննութեամբ, գոնէ Զատկի օրով մը հարցաքննեցի՞ք ձեր խիղճը , ի յուշ այն միւս քամնելի , աննախընթաց ոճիրնե – րուն — Հայջինջ Սարսափնե՛ր — որոնց հեղինակը իրրեւ հաւասարազօր անդամ բաղմած է այսօր Միացեալ Ազգերու կազմակերպութեան մէջ: Ինչպէս երէկ , Ազգերու Դաշնակցութեան մէջ ...

Շ·

21 Ապրիլ 1946

ուորը կրնայ ինք իրեն ըսել .— Ինչո՞ւ ընկերվարութիւն ընտրեմ , եթէ ինծի ծակած վարտիկ պիտի բերէ երբ հիմա աղուոր տաբատ ունիմ :

Այս սրամիտ ու տեղին պատկերներով է որ խորհրդ· վարչապետը Չինացիներուն «հաչիւը մաքրած է »:

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ԴԱՄԱՍԿՈՍԷն կը հաղորդեն թէ նոր դաւ մը երեւան եկած է Համայի մէջ ուր լուսարձակ պարտադրուած է : Անմիջա – պէս ձերբակալուած են աւտոտպետա – կան, յետադիմական «դաւադիրներ ո – րոնք կը գործակցէին աշխարհակալու – թեան դէմ »: Ներքին նախարարը յայ – տարարած է թէ դաւը «հաւկիթին մէջ խեղդուեցաւ »:

ԿԻՊՐՈՍի խնդիրը աւելի սուր հանգա – մանք կը ստանայ եւ Թուրքեւյոյն լար – ուածութիւնը կը սատկանայ: Նիկոսիոյ մէջ Թուրքերը կրակ բացած են ՄԱԿի ուժերուն վրայ, այն պահուն երբ ընդ – հանուր հրացանաձգութիւն մը կը սկսէր քաղաքին մէջ: Մակարիոս յայտարարեց Թէ Ղրիվաս կիպրոս պիտի չերթայ :

ՆԵՐԷ ԻՆԾԻ ՀԱՅԱՍՏԱՆ

(Բ. եւ վերջին մաս)

Զարիֆեան մտահոգ էր : Հասցէ չու–նէր Ամերիկայի մէջ : Օգտուելով ար – ուեստագէտներու ազատ մուտքը թոյլ–տրող օրէնքէն, ճամբայ էր ելած : Ո՞ւր պիտի երթար, ի՞նչ բախտ կամ ընդու – նելութիւն պիտի սպասէր իրեն՝ չէր պի–տեր : Կարօտով կը խօսէր իր կնոջ Ա.րաք–սիին ու աղջկան Յոդիկի մասին :

— Զար բախտը պարտադրում է ինձ , որ ծերութեան հասակումս լեզու սովո – րեմ , բողոքեց օր մը, գլուխը անդլերէնի դրուցատրութեան գրքի մը վրայէն վեր–ցնելով . իսկ սա անդլերէնը՝ չէ ուզում մտքիս մէջ մտնել ...

— Պ. Զարիֆեան , մի՛ մտահոգուիք , պիտ գլխատրել պիտի գան , վստահ եմ , կը խնդրեմ՝ որ ինծի տէր եղողները քե–զի՛ ալ տէր ըլլան , ըսի իրեն :

Ուրախացաւ , ու գլուխը դոցելով դրաւ մէկ կողմ :

Օր մըն ալ , երբ գով – գովի նստած ծովը կը դիտէինք, ներչնչում մը ունե – ցաւ :

— Վաղը առաւօտ կանուխ վեր կենանք ու դնանք արեւուն ծագումը դիտելու , ըսաւ :

— Գնանք, ըսի , իրեն հետ համաձայ–նելով :

Յաջորդ օրը, լուսնալէ առաջ, դուրս եկանք մեր խցիկէն ու բարձրացանք նա – ւուն երրորդ յարկը : Արեւելքը կանաչ – նալ սկսած էր ու աստղերը, մեծ մասով, հալած , դունատած էին : Շուտով հորի – զոնին վրայ խոնուած ամպերը անհնար գոյներով բոցավառուեցան մշուշի թա – փանցիկ վարագոյրի մը ետեւէն , ու ծո–վի ջուրերու մէջէն յաղթական վերել – քով բարձրացաւ չքեղ արեւը : Մթին ծո–վը դոյն փոխեց . ալիքներու կատարին վրայ փրփուրը ալ աւելի ճերմկեցաւ եւ խորունկ ջուրերուն կապոյտ – կանաչ ե–բանդներ խառնուեցան : Մեր նաւը իր հետքին վրայ արծաթ կը թափէր ու մէկ–կը, կախարդ մը հաւանաբար , ժանեակ կը հիւսէր այդ աղցուած արծաթով :

— Այդ ի՞նչ է վարպե՛տ :

— Գոնեակ է , Հայաստանի գոնեակ . հետս եմ բերել . մէկ – մէկ հատ ճնկենք ծովուն դէմ :

— Ճնկենք, ըսի իրեն հետ համաձայ–նելով :

Ձեռքը նեղ , երկար չիչ մը կար , որուն խցանը հանել կ'աշխատէր . վերջապէս յաջողեցաւ ու ապակեայ փոքրիկ բաժակ մը, մինչեւ պռունգները լեցուցած եր – կարեց ինծի :

— Առ , խմէ՛ :

— Նախ դուն , դուն մեծն ես :

Ջառարկեց : Արդէն բերնին մէջ յոր –դող թուքերը արագ – արագ կուլ կու – տար . « կենա՛ց » , ըսաւ, բաժակը վեր բարձրացնելով , գլուխը նեւեց ետ՝ ու անոր բովանդակութիւնը մէկ ումպով նետեց վար : Ձեռքով սրբեց բերանը ու երջանիկ արտայայտութիւնով մը ըսաւ .

— Լա՛ւն է . չա՛տ լաւ է :

Բաժակը նորէն լեցուց ու երկարեց ին–ծի :

— Շնորհակալ եմ, որ դիս այս բախ–տին արժանացուցիր , ըսի երկիւղածու – թեամբ բաժակը ձեռքէն առնելով , կե – նա՛ց , ու կեցցէ՛ Հայաստան :

Գլուխս նետեցի ետ , եւ , իրեն պէս , բաժակին բովանդակութիւնը մինչեւ վերջին կաթիլը պարպեցի բերանս :

Աստուա՛ծ իմ , Աստուա՛ծ իմ , Աստ – ուա՛ծ իմ ...

Վառո՞դ էր , սեւ թո՞յն, անմար կը – բա՞կ ...

Ձիկէրս վառեցաւ : Շունչ չէի կրնար առնել ու տալ ... Դուրս ինկած աչքերէս արցունքը հեղեղի պէս կը վազէր ...

— Գեա՛ւնն անցնիս , Հայաստան : Ձեղած ըլլաս , Հայաստա՛ն : Աբտերդ չորնա՛ն, Հայաստան ... քեզի՛ ալ , դոնեակի՛դ ալ ... խաղողիդ թուփերը թող չորնա՛ն ...

×

Հիմա՞ :

Հիմա , քառասուն տարի ետք, երբ ալ առջի «խակ տղան» չեմ ու բժիշկիս « լաւ է , որ երբեմն հատ մը երկուք խմեսը» օղ եմ ըրած ականջիս , կը զըղ – ջա՛մ Հայաստանի ու իր խաղողներուն հասցէին Ատլանտեանի վրայ նետած ա – նէծքիս համար : Ձիշդն ըսելով , երբ յոդ–նած ըլլամ ու «ինքզինքս գոնելու» հա–մար հատ մը երկուք ճնկեմ բարեկամի մը կողմէ Հայաստանէն ինծի նուէր բեր–ուած « Արարատ » գոնեակէն , կը նըս–տիմ ու հայրենի դաշտերուն եւ բլուրնե–րուն կողերուն վրայ աճող որթերու ար–մատները կ'օրհնեմ :

Թող ձմրան ցուրտ օրերուն զաւկի ան–կողնին վրայ իր բուրդէ չալը տարածող մօր դուրգուրանքով՝ ձիւնը ծածկէ ձեր արմատները, ու գարնան եւ ամրան ա – րեւները պաղարեբե՛ն ձեզ ...

Ու դուն, Հայաստան, ներէ՛ ինծի , որ օր մը՝ յիմարացած մէկ պահուս , քեզ անիծեցի ...

ԱՐԱՄ ՀԱՅԿԱԶ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Գ.

2.— Կիզահող կամ տուֆ .— Կիզահո–ղը բնածուխով աղքատ (քանէն յիսուն առ հարիւր) հանքային վառելիք մըն է , ընդհանրապէս ճահճային շրջաններու մէջ բուսական նիւթերու անկատար տար – բաղաղրումէն գոյացած , գորշ կամ սըր–ճագոյն , ու թեթեւ՝ մանաւանդ չոր – ցուելէ ետք : Ճարտարարուեստական ար–ժէք չունի : Ջերմաբար կարողութիւնն ալ համեմատաբար ցած է :

Համաձայն Հ. Հ. Պատուիրակութեան տուեալներուն , կիզահողի ութ կարեւոր խաւեր կը գտնուին արեւելեան Հայաս – տանի , եւ 16 ուրիշներ՝ արեւմտեան Հա–յաստանի մէջ : Այդ խաւերէն մէկ քանին մինչեւ 12 քլմ. երկայնքով եւ երկու քլմ. լայնքով կը տարածուին :

Ներկայ Հայաստանի դիւղական շըր – ջաններուն մէջ մասնաւորաբար՝ կիզա – հողը («տուֆ»), ի չգոյէ լաւագոյնի , կրնայ մեծ նշանակութիւն ունենալ իբ – րեւ տնային վառելանիւթ : Ամենահա – րուստ հանքավայրերը կը գտնուին Բա – սարդեչարի (Սեւանայ լիճին հարաւ – ա – րեւելքը) , Գնդասար լերան (Գեղամայ լեռնաշղթային հարաւային ծայրը) , Ա. – մասիայի (Լենինականէն հիւսիս) եւ Ստեփանաւանէն հիւսիս – արեւմուտք՝ Կալինինոյի շրջաններուն մէջ :

3.— Քարիւղ .— Քարիւղի տեսակէտէն արեւմտեան Հայաստանը համեմա – տաբար աւելի նպաստաւորուած կը թուի ըլլալ , քան արեւելեանը :

Սառյդ եւ նորագոյն տուեալներու պա–կասը չի թոյլատրեր անշուշտ որեւէ յըս–տակ եւ վերջնական բանաձեւում՝ Հա – յաստանի նաւթային պաշարներու բաւա–րարութեան , որակին եւ օգտագործման հնարաւորութիւններուն մասին : Զարմա–նալի պիտի չըլլար , յամենայն դէպս , որ հայկական լեռնաշխարհը իր ընդերքին մէջ պարփակէր նաւթի կարեւոր խաւեր՝ որոնք բնական չաղկապը կազմէին մէկ կողմէ՝ արաբական , իրանեան եւ իրաք – եան , եւ միւս կողմէ՝ կասպեան քարիւղ–ներուն : Ասկէ մօտաւորապէս կէս դար առաջ , արդէն իսկ այդպէս կը խորհէր ճարտարապետ Սփերը (յիշատակուած Ա. Սօլաքեանի կողմէ) : Մօտաւորապէս նոյն ձեւով կը մտածեն նաեւ Խորհրդային Հայաստանի շատ մը երկրաբանները . ա–նոնք՝ որոնց հետ առիթ ունեցած ենք այս մասին անձնապէս խօսելու , այն կարծիքը ունին՝ թէ Հայաստանի հողա – յին ընդերքը քարիւղ անպայման կը պա – րունակէ , բայց որ խաւերը շատ խոր են եւ ուրեմն՝ դժուար չհատագործել :

Հ. Հ. Պատուիրակութեան պաշտօնա – կան վիճակագրութիւնը , տակաւին 1922–ին , կ'արձանագրէր գոյութիւնը 14էն 16 նաւթային շրջաններու , դրեթէ բոլորն ալ՝ արեւմտեան Հայաստանի մէջ : Կա – րեւորագոյնները հետեւեալները կը թը – ւին ըլլալ .

Ա.) Փուլք կամ Փելլուք գիւղէն չորս քլմ. դէպի հիւսիս , Մամախաթունէն շուրջ երեսուն քլմ. դէպի հարաւ – ա – րեւմուտք , Տումանտա – Թեփէ լերան (այժմու Քէչիչ Տաղլա՞ըը) հիւսիս – ա –

դոնեակի՛դ ալ ... խաղողիդ թուփերը թող չորնա՛ն ...

×

Հիմա՞ :

Հիմա , քառասուն տարի ետք, երբ ալ առջի «խակ տղան» չեմ ու բժիշկիս « լաւ է , որ երբեմն հատ մը երկուք խմեսը» օղ եմ ըրած ականջիս , կը զըղ – ջա՛մ Հայաստանի ու իր խաղողներուն հասցէին Ատլանտեանի վրայ նետած ա – նէծքիս համար : Ձիշդն ըսելով , երբ յոդ–նած ըլլամ ու «ինքզինքս գոնելու» հա–մար հատ մը երկուք ճնկեմ բարեկամի մը կողմէ Հայաստանէն ինծի նուէր բեր–ուած « Արարատ » գոնեակէն , կը նըս–տիմ ու հայրենի դաշտերուն եւ բլուրնե–րուն կողերուն վրայ աճող որթերու ար–մատները կ'օրհնեմ :

Թող ձմրան ցուրտ օրերուն զաւկի ան–կողնին վրայ իր բուրդէ չալը տարածող մօր դուրգուրանքով՝ ձիւնը ծածկէ ձեր արմատները, ու գարնան եւ ամրան ա – րեւները պաղարեբե՛ն ձեզ ...

Ու դուն, Հայաստան, ներէ՛ ինծի , որ օր մը՝ յիմարացած մէկ պահուս , քեզ անիծեցի ...

ԱՐԱՄ ՀԱՅԿԱԶ

Ա.) Փուլք կամ Փելլուք գիւղէն չորս քլմ. դէպի հիւսիս , Մամախաթունէն շուրջ երեսուն քլմ. դէպի հարաւ – ա – րեւմուտք , Տումանտա – Թեփէ լերան (այժմու Քէչիչ Տաղլա՞ըը) հիւսիս – ա –

Ա. Սօլաքեանի , նաւթային կը գտնուին նաեւ Թերջանի դէպի արեւմուտք , Քիւքիւրթլիի Բաբերդի շրջաններուն մէջ :

(3 Շար.)

ՀՐԱՉ ՏԱՄՆԱՑ

րեւելեան կողերուն տակ , եւ չեղջաքարի նստուածքային մէջեւ , բարձրորակ նաւթ մը կը պ– նենք :

Փելլուքի նաւթահանքը բաւական նշանակութիւն պիտի ունենայ Առաջին համաշխարհային պատե– Ռուսերը այնտեղ սկսած են հետա– թիւններ կատարել , որոնք սակայն ծ– ցած են անաւարտ : Անկէ ասդին տարուած աշխատանքները , եթէ մեզի կը մնան անծանօթ :

Բ) Խնուսի շրջանի Մաղալիսոր (րանաերէնէն փոխադրուած այս անո– ները կրնան տուեալ աւանին հա– ճչդրիտ անուան չհամապատասխան այդ շրջաններուն ծանօթ ընթերցողնե– կը խնդրենք ներողամիտ ըլլալ եւ ղում կատարել) եւ Տիւան – Չիւչի – ւաններուն մէջ , Խամուր լեռնային հիւսիսային կողերուն , մասամբ հետազօտուած այլ նաւթահանք մը կը թուի ունենալ բաւական լուրջ նշ– կութիւն : Նաւթը կը գտնուի աւազա– րի չեղանիստ եւ բաւական թանձր խ– ւերու մէջեւ :

Գ) Խամուր լեռնաշղթայի հարաւ– ատորոտին ինկող խոր մէկ ձորին նաւթիկ աւանը (Մշոյ դաշտի հիւսի– յին շրջան) , ուր քարիւղի խաւերը թուին համեմատաբար մակերեսային ըլլալ : Կ'ըսուի , թէ շրջանի գիւղացի– իրենց իսկ փորած սովորական հո– դոյլերով կ'արտահանէին նաւթա– ջուր մը :

Դ) Քաթրանլը , — կարճէն 42 դէպի հարաւ – արեւելք , Փալուի– լեռներուն հարաւային ստորոտին ռանձին նշանակութիւն կը թուի ու– նաեւ. Քաթրանլըի նաւթահանքը , իր ւական տարածուն նաւթային հորիզո– Քարիւղը կը գտնուի քանէն երեսուն հարիւր թէքութեամբ աւազի եւ ա– քարի խաւերու մէջեւ : Ան բա– գոյն մը ունի եւ հարուստ է բե– կազային կոտորակներով :

Ե) Վասպուրականի մէջ, Գոր– քլմ. դէպի հարաւ – արեւելք՝ Ջոր գետակի երկայնքին , ատա– ձերերու միջեւ կը գտնենք համե– բար ծանր , հաւանաբար կուպրային մը :

Այս տեսակի կուպրային նաւթի յութիւնը կը յիշատակուի նաեւ անմիջական շրջանին մէջ, Ա. Սօլա– կողմէ («Կուպրի աղբիւր» կոչուած րը) :

Ճարտարապետ Կոստանեանը բի– շրջանին մէջ (Վանայ ծովու հիւս– արեւելքը) հաստատած է նաեւ գո– թիւնը երկրորդական որակի բա– տարածուն նաւթային խաւերու :

Ըստ Ա. Սօլաքեանի , նաւթային կը գտնուին նաեւ Թերջանի (Կա– դէպի արեւմուտք , Քիւքիւրթլիի մօ– Բաբերդի շրջաններուն մէջ :

ՄԱԿԱՐԻ ՏՂԱՆ ՄԱՐԳԱՐԸ

— Ա՛ֆէրիմ , լաւ սկսաւ .— Մակարը ուրախութենէն քիչ մնաց ինքնիրմէ դուրս ելլէր , այնպէս , ինչպէս կաղամբ մը իր թերթերը արեւին կը բանայ , ու կամաց մը տիրացուին նայեցաւ :

« Չէ , չեղաւ », Մարգարը իր ձայնը չերկարեց չատ , ցած ձայնով «է՛հ՛»ին վրայ երկար ու մեծ չեչտ մը ինք դնելով : Այնպէս կը ձայնէր Տիրացու Գեւոն :

Ձայնաւոր դիրք կարդալը հեչտ բան չէ : Մարգարը քաղքարուտ ճամբայէն կ'անցնէր , ոտքը քարերուն կը զարնէր :

Մակարի դէմքը մթագնեցաւ յանկարծ , ինչպէս թոնրատան մը առաստաղը : Մարգարի ձեռքի մոմը կը դողար : Անոր դանկը լայն ճակատով ոչխարի դանկին նմանեցաւ , ուրկէ հովերն ու վերջալոյսի ամպերը կ'անցնէին : Ու չդիտես ո՞ր տե–ղէն՝ առանձնապէս եկաւ խանդարել սա–տանի պէս դուրս ելած եղսիկենց տանի–քին բուխերիկի ծուխը, նաեւ անճառնի ակիւռի պէս նորէն սկսան իր չուրջ դառ–նալ «Լեգենդ»ին երկու տողերը .

« Աչքիս վրայ քեռի քուչի
Մի դդակ ա , հօ մի քուրք չի» ...

Գրքին դրերը մոմի լոյսին հետ կը դո–ղային «եւ եւ» : Ժամուրներուն մէջ չը – չուկ ինկաւ : «Սա սա նոր» կարդաց չը ւարած : « Ա.ս տա նոր» , չակեց տիրացու Գեւոն բամբ ու հեղինակաւոր ձայնով :

— Ա՛յ քոռնաս դուն , տղայ :

Մակարն էր : Նկատեցին մօտինները :

×

Եկեղեցիէն յետոյ Մակարը մարդու ե–րես չէրցաւ նայիլ եւ ուղիղ տուն դնաց :

— Չէ , կնիկ , պարապ տեղն է , էս տը–ղան քաղքի դպրոց կը ղրկենք :

— Տահա պղտիկ է , արիմարդ , հէլպէթ կ'ըլլի :

— Ինչ պղտիկ , կնիկ , ես էնոր տաեւնը փալան մը լման կը հանէի : Կնիկ , 18 տա–րեկանիս քարվանճիներուն հետ խօսք կ'ընէի , չարաթը երկու փալան կը կա – րէի : Էս էր որ կարդուեցանք , տուն տեղ եղանք : Ուրիշի տղաները ձեռքով դուչ կը խլեն , ֆախաթ էս մեր տղան կ'ըսես պա–ղըն է թօթուէր : Չէ , չէ , էս տղայէն բան դուրս չդար ...

Հօրը խօսքերը Մարգարի համար ծա – նրը էին , դրեթէ նեղը ինկած կուլար : Ախ , ինչպէս հասկցնէր ...

Այդ երեկոյ Մարգարենց տունը սուգի թեթեւ երեւոյթ մը ունէր : Մակարը կա–նուխ պառկեցաւ : Մայրը իր տղուն խը–րատներ կուտար : Էն ուշ պառկողը Մար–գարն էր ու տեսնես նորէն եկան իր չուր–ջը դառնալ՝

« Աչքիս վրայ քեռի քուչի
Մի դդակ ա , հօ մի քուրք չի» ...

×

Թթերու ճամբան , քիթը ուղիղ , կար – ծես երազի մէջ կը քալէր , հորթին կապը բռնած : Անութին տակ դիրք մը կար : Այնպէս կը քալէր , կ'ըսես դերեզմանոցի վարի մասը բուսած փշատի ծառն էր , որ ոտքի ելեր կը քալէր :

Մարգարն էր : Փանդալոնը չատ էր կարճցեր , կարճ էին նաեւ ճաքէթին թեւերը : Մայրը , Մարգարի լաթերը լը – ւացեր , երկու օր տանիքը արեւն էր կախեր :

Մարգար հորթն արածել կը տանէր : Իր հայրը Մակարը , տան կատուին հետ կռնակը արեւին՝ կը մտածէր :

Ախր , ի՞նչ է պատահեր էս մեր տղին : Անցեալ օր հորթը եաղին թողեր , եկեր տունը հորթ կը փնտռէր : Հաչիւ , եկե – ղեցիի դիրք կարդալու մէջ կ'ըսես կաւէ չինուած էչ է , որ անձրեւ գարնէ կը փլի : Երեք օր հեղ մը հազիւ բերանը կը բա – նայ խօսելու համար . բերանէն ակռայ քաշելը աւելի հեչտ է քան խօսք հանելը : Հա չըլլի , որ սիրահարի մէկին , — Մա–կար մտածեց յանկարծ ու իր միտքը կնոջ յայտնեց :

— Իշտէ հեղ մը հասկցիր , կնիկ . քաղ–քին մէջ փոթուրլիներ շատ կան , որ ...

×

Երեկոյին Մարգար ճաշէն վերջ բականին պէս , ճրագին ներքեւ , փոքրիկ դիրք մը թերթել , « Մխածանը » , երբ մայրը մտաց :

— Մարգար , գաւակս :

— Ի՞նչ է , մայր :

— Ի՞նչ ունիս , Մարգար , ինչո՞ւ լուլ ես : Քաղքէն դալէդ էսգի , խնդուքը չտեսանք . ըսէ , Մարգար , չըսես ալ՝ որո՞ւ պիտի ըսես :

— Չէ մայրիկ , բան չկայ , — կը Մարգարը՝ միւեւնոյն տաեն աչքը վրայ պահելով՝

« Ճուշիկ փախչող իրիկուան լոյս է գուարթ » ...

— Մարգար , — նորէն խօսեցաւ րը , — ինչո՞ւ սուս ես , կ'ըսես չ Ջաղջի քար են կախեր :

Մարգարը դիրքը դոցեց , երբ մօր արցունքը :

— Չէ , չէ , բան չկայ , ես ինչ — Հաղա , չունչանորդի — Մակարը դռնէն ներս մտնելով — չես ըսեր , — ու ձեռքին դիրքն պետին զարկաւ : Զըսե՞ս , որ փո– րուն սեվտալամիչտ ես եղեր :

(6 Շար.)

ՀԱՄԱ

ՄՈՆԹՐԷԱԼ

ՔԱՆԱՏԱՑԻ ՄԵԾԱԴՈՑՆ ՔԱՂԱՔԸ

—o—

Քանատա մեծ երկիր մըն է, որուն քնակչութիւնը կը հասնի 9 միլիոն 960 հազար 555 քառակուսի քիլոմեթրի: Ուրիշ խօսքով՝ աւելի մեծ է քան Միացեալ Նահանգները եւ Եւրոպան: Միայն Ռուսիան եւ Չինաստանը աւելի մեծ են իրմէ՝ տարածութեամբ ու նաեւ բնակչութեամբ:

Քսան Քանատայի մայրաքաղաքը Մոնթրէալն է: Տարօրինակ քաղաք մըն է, որ կը բաղկանայ ցած ու միօրինակ տուներով բանուորական թաղամասերէ եւ ամերիկեան տիպի երկնաքեր շէնքե-րէ:

Հնդկական նախնական գիւղի կառուցումէն մինչեւ այսօրուան իր վիճակին հասնիլը, Մոնթրէալի պատմութիւնը կապուած է իր աշխարհագրական դիրքին հետ: Արդարեւ, քաղաքը կառուցուած է մեծ կղզիի մը՝ Սէն – Լօրանի վրայ, ո-րուն կեդրոնը կը բարձրանայ մարած հրաբուխ մը: Հնդիկները հասկցած էին ա-ռաւելութիւնը այս արդասաբեր չրջանին, որ իրենց թոյլ կուտար մշակել եգիպտա-ցորէն եւ լուբիա:

1535ին, Սէն – Լօրան դեռ բարձրա-նալով՝ ֆրանսացի հետախոյզ Ժաք Քոր-տիէ տեսաւ Սոսեակա գիւղը, ուր երեք հազար 500 Հնդիկներ կ'ապրէին: Երբ ցամաք ելաւ, առաջնորդուեցաւ լերան գագաթը, զոր անուանեց Մոն – Ռոյայալ եւ հիացած՝ չուրջը դիտելէ ետք մեկ-նեցաւ:

Դար մը ետք, 1642 Մայիս 18ին, այդ կղզեակը ոտք կոխեց խումբ մը միսիո-նարներու, գլխաւորութեամբ Տը Մեզոն նէօվ երիտասարդ սպային: Վիմոն մի-սիոները, իր առաջին պատարագէն ետք խօսելով՝ նախատեսեց՝ թէ հնդկական այդ գիւղը ամէն ուղղութեամբ պիտի ընդարձակուի եւ մեծ քաղաք մը պիտի դառնայ: Իսկապէս, բնակիչները գետին մօտ չինեցին բերդ մը, զոր Վիլ – Մարի կոչեցին: Այսպէսով՝ իրականացաւ Վի-մոնի մարգարէութիւնը: Վիլ – Մարի յետագային կոչուեցաւ Մոնթրէալ եւ գարձաւ Քանատայի ամէնէն մեծ քաղա-քը՝ մէկ միլիոն վեց հարիւր հազար բը-նակչութեամբ:

Առաջին ակնարկով՝ Մոնթրէալ ոչ մէկ տարբերութիւն ունի ամերիկեան մեծ քաղաքներէն: Երկնաքեր շէնքեր, զո-ւարճութիւններ, քարափներ, պատկառազդու պողոտաներ, անզուգար երթեւեկ, աղ-մուկ եւ հազարաւոր լուսաւոր ցուցա-տախտակներ այդ տպաւորութիւնը կու-տան: Սակայն եւ այնպէս, ամերիկեան ազդեցութիւնը աննշան է: Մոնթրէալ ան-զուգական քաղաք մըն է, որ տարօրինակ ինքնատպութիւն մը ունի:

Իսկապէս, Քեպէքի եւ Քանատայի մայրաքաղաք Օթթաւայի հակապատկերը ըլլալով՝ այս քաղաքի փողոցներուն մէջ, ամէն կողմ կը լսուին երկու լեզուները անգլերէն եւ ֆրանսերէն: Յուցատախ-տակները, պաշտօնական վերտառութիւն-ները եւ փողոցներու անունները, ամէնքն ալ դրուած են այս երկու լեզուներով: Մոն-թրէալ այն քաղաքն է, ուր համատեղ դոյութիւն ունին եւրոպական երկու մեծ ազգեր:

Մոն – Ռոյայալը (Արքայական լեռը) քաղաքին մեծ պրթամփոնն է: Այդ լե-րան գագաթին վրայ կը բարձրանայ 35 մեթր բարձրութեամբ հսկայ լուսաւոր խաչ մը, յիշեցնելու համար 1644ի այն պատմական օրը, երբ Վիլ – Մարիի հիմ-նադիրը՝ Մեզոննէօվ, լեռ բարձրացաւ, հետը քարշ տալով փայտէ ծանր խաչ մը, զոր հոն տնկեց ի նշան հաւատքի եւ ե-րախտապարտութեան:

Կանաչաւէտ պարտէզ մը եւ հրաշագեղ կարապներով լեցուն լիճ մը Մոն – Ռուա-յալը կը բաժնեն երկրորդ բլուրէ մը, Ու-էսթ Մաունթէն, որուն լանջերուն չինո-ւած են ծաղկաւէտ պարտէզներով շրջա-պատուած գեղեցիկ ամարանոցներ: Ասի-կա անգլիական ազնուապետական թա-ղամասն է, ուր Ֆրանսերէն լեզուն ան-ծանօթ է:

Քիչ մը դէպի հիւսիս կամ արեւելք յա-ռաջանալով, մարդ այն տպաւորութիւնը կ'ունենայ թէ՝ երկրի մը սահմանը կ'անցնի ու Ֆրանսա կը մտնէ: Բոլոր վերտառութիւնները Ֆրանսերէնի կը վե-րածուին, ամէնքը Ֆրանսերէն կը խօսին: Քիչ մը աւելի հեռուն, դարձեալ կը սկը-սին անգլերէն վերտառութիւնները, սնաք պառերը, անգլիքան եկեղեցիները:

Ամէն քայլափոխի, նոր երկիր մը, իր վաճառատուներով, եկեղեցիներով, հա-մալսարաններով:

Մաք ճիլ համալսարանին մէջ դասա-ւանդութիւնը կը կատարուի անգլիական դրութեամբ եւ անգլերէն լեզուով:

Մոնթրէալի համալսարանը կազմակեր-պուած է Ֆրանսական համալսարաններու դրութեամբ եւ դասաւանդութիւնը Ֆը-րանսերէնով կ'ըլլայ:

Հակառակ այս մեծ քաղաքին կեդրոնը բազմաթիւ ազգային համայնքներ դո-յութիւն ունենալուն եւ այլացեղ կղզեակ-ներ կազմելուն, ցեղային խնդիրներ չը-կան այստեղ: Զարմանալին այն է, որ Մոնթրէալի Ֆրանսական ծագում ունե-ցող բնակչութիւնը մեծ ազդեցութիւն չունի միւս ազգային փոքրամասնութեանց վրայ: Ընդհակառակն, քաղաքի քաղա-քական եւ տնտեսական կեանքին մէջ կը գերիչխէ անգլիախօս բնակչութիւնը:

Իսկապէս Մոնթրէալի մէջ, կը գերիչ-խեն անգլիական ընկերութիւններու չէն-քերը, անգլիական խանութները, անգ-լիական ճարտարարուեստները, անգլիա-կան ապրանքները: Եւ Ֆրանսական ծա-գումով Քանատացիի մը համար եթէ ոչ անկարելի, դէթ դժուար է բարձր դիրք մը գրաւել: Մեծ ձեռնարկները եւ վար-չութիւնը կը գտնուին անգլիական ձեռ-քերու մէջ:

ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԿԵԱՆՔԸ ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

—o—

ՄԱՐՍԷՅԼ, (Յատ.).— Մարտ 25, Ա-ւագ Շորեքշաբթի Հարաւային Ֆրանսա-յի Առաջնորդ Արտաւազդ Եպիսկ. Թըր-թըեան ընկերակցութեամբ Փարիզ ու-սանող՝ Մեսրոպ վարդապետ Աչճեանի, պաշտօնական առաջին այցելութիւնը տը-ւաւ Մարսէյլի Արքեպիսկոպոս՝ Գերա-պայծառ Մարք Լալիէի եւ մօտ կէս ժամ չատ սիրալիր եւ բարեկամական զրոյց ունեցաւ մեր դաղութը հետաքրքրող կրօ-նական հարցերու շուրջ:

Կիրակի, Ապրիլ 5, Մարսէյլի Հայ Կա-թողիկէ ժողովրդապետ՝ Գերպ. Ջուհա – ճեանին պարգեւատրութեան հանդիսա-ւոր պատարագին ներկայ եղաւ Առաջնորդ Սրբազանը ուր տեղ դրաւած էր Մարսէյ-լի Արքեպիսկոպոս Լալիէի աջին: Իսկ Ապրիլ վեցին Երեքշաբթի Առաջնորդ Սրբազանը առաւօտեան Առաջնորդարանի դահլիճին մէջ ընդունեցաւ այցելութիւ-նը Ֆրանսայի Հայ Կաթողիկէներու էկ-դարք կարապետ եպիսկ. Ամատունիի ըն-կերակցութեամբ Գերպ. Ց. Ծ. Վ. Ջու-հաճեանի:

Նոյն օրը կէսօրէ ետք Առաջնորդ Սըբ-բազանը ընկերակցութեամբ Պ. Վարդի-վառ Գամպէրեանի, պաշտօնական առա-ջին այցելութիւնը տուաւ էքս Ան Փրո-վանսի Արքեպիսկոպոս Գերպ. Շարլ Փրովանչէի, որու հետ ունեցաւ չատ սի-րալիր խօսակցութիւն մը մեր ազգային եկեղեցական հարցերու շուրջ:

Արտաւազդ Եպիսկ. Թրթռեան՝ Վատի-կան Բ. Ժողովի իբրեւ կիլիկիոյ կաթո-ղիկոսութեան դէտ, մօտիկ յարաբերու-թիւն եւ բարեկամութիւն մշակած էր արդէն Գերպ. Լալիէի, Փրովանչէի եւ Ա-մատունիի հետ:

ԹՂԹԱԿԻՑ

Այս կացութիւնը չէր կրնար դժդհու-թիւններ ալ չստեղծել: Այսպէս, ֆը-րանսական ծագումով Քանատացիները սովորաբար կը խուսափին անգլերէն լե-զուն գործածելէ եւ անոնց ազգայնական ոգին զանոնք առաջնորդեց Սէն – Ժան դինուորական վարժարանի ստեղծման, ֆրանսախօս զինուորական մխուրներուն ֆրանսական ծագումով սպաներ պատ-րաստելու համար:

Մոնթրէալը ասիկա է: Աշխարհաքա-ղաքացիական քաղաք մը՝ հազարաւոր գործատուներով, առեւտրական վաճա-ռատուներով եւ գրամատուներով, զոր-ս չատեր կը նմանցնեն ամերիկեան մեծ քա-ղաքներուն եւ գլխաւորաբար՝ Նիւ Եոր-քի, որմէ սակայն, չատ մեծ տարբե-րութիւն ունի: Աւելի չատ՝ Փարիզի եւ Լոնտոնի կտոր մըն է:

Քաղեց՝ ՎԻՆ

ԵՐԳ ՈՒ ՊԱՐԻ ԵՐԵԿՈՅԹ

—o—

Անցեալ Ուրբաթ երեկոյ, Միւթիւա – լիթէ սրահին մէջ տեղի ունեցաւ հայ ժողովրդական Երգ ու Պարի հանդէս մը, նախաձեռնութեամբ Մուրատ – Ռափա – յէլեան նախկին աշակերտաց Միւթեան: Ընդդծելի է երեւոյթը: Միւթիւն մը, որ հայկական դպրութեան այդ ազդա – յին անդրանիկ երկու բարերարներուն ա-նունով կը գործէ, եւ որու անդամները բախտն ունեցած են տեղականին հետ հա-յեցի ուսում ալ ստանալու, պարտական էր ի վերջոյ, իր տարեկան դաշտի կամ պարանոցիկ հանդէսներէն դուրս, տալ եւ մշակոյթի աւելի մօտ՝ նման երեկոյթ մը: Հոգ չէ թէ ժողովրդական, հարազատ ժողովրդական արուեստը անբաժան մաս է մշակոյթին:

Յայտագիրը կազմուած էր խմբական տոհմիկ երգերէ եւ պարերէ, մեներգնե-րէ եւ գործիաւոր խումբի նուագներէ:

Հանդէսին բացումը եւ փակումը կա-տարեցին, չորս չորս երգով, Սամուէլ Մուրատեան Վարժարանի աշակերտները, իրենց երգուսոյցին՝ Գէորգ Եամպէկեանի առաջնորդութեամբ: Տղոց մէկ մասին մատաղ, ոմանց ձայնափոխութեան տա-րիքը նկատի առնելով, իրենց աւելի յար-մար երգերու ընտրութիւն մը՝ աւելի յա-ջողութիւն կրնար ապահովել, իրենց տուած եւ իրենց վրայ տարուած աշխա-տանքին: Ցամենայն դէպս, ներկաներու դնահատական ծափերը տեղին էին, ընդ-հանուր առմամբ:

«Սօսի» պարախումբը, որու վրայ Տիկին Ց. Քիւթնեբեանի թափած աշխա-տանքին արդիւնքը տեսանելի է եւ դրա-կան, իրեն յանձնուած բաժինը կատա-րեց եօթը խմբական պարերով: Աղջիկ – ներու հեղ պարերուն յաջորդող «փոք-րիկներու» եւ տղոց աշխոյժ պարերը, ի-րենց սթափիչ կշռոյթով յաջող կերպով ամբողջացուցին յայտագրին այս բա-ժինը:

Պեռնառ Տէտէճեանի նուագի, մեներ-գի եւ զոյգ պարի «Արմէնիա» խումբը, ինչպէս առհասարակ, այս անգամ ալ բեմի վրայ ստեղծեց եւ սրահը ողողեց՝ իր այնքան տաքուկ հայկական չունչով ու չեշտով: Ցաջող երգեցողութեամբ եւ հաղորդական ապրումով, կարգաւ հայ-կական մեղեդիներ երգեցին Սոնիա Նիկո-ղոսեան, Շաքէ Պէնկեան, Ալիս Սինան-եան եւ Մկրտիչ Պողոսեան: Ընկերակցու-թեամբ իր նուագարաններուն, զոր ս գ-րաղնքով եւ մեծ դիւրութեամբ կը չա-ղախէր Տէտէճեանի ձեռնադաշնակին ա-նուշ եւ զարդարուն խաղը, զոյգ պարի երկու դրուագները գործադրեցին՝ Աննի Թարոն եւ Պերճ Պէրպէրեան:

Ցայտագրին իսկ բացատրութեամբ, ժողովրդական երգ ու պարի հանդէս մըն էր, զոր ժողովուրդը դնահատեց երկար ծափերով, մինչեւ իսկ կրկնել տալով կատարուած մասերէն ոմանք:

ԽՈԴԵԴԱՆ

—o—

Լեռնցին յիշեց այն տասը ոսկեդրամ-ները, որ Տարսանկի օրը փայլեցնելով չարել էին Բայազի Թագին իբրեւ զարդա-րանք: Նա այժմ հարկադրուած էր այդ դրամները տանել Մուշ եւ յանձնել զա-ւառապետին: Ասատուրը մտաւ տուն, անուշիկ հանեց հարսնթաղը, դրանից ևօթ հատ բարկութեամբ պոկեց ճակա-տանոցից եւ ճանապարհ ընկաւ:

Թէեւ նա այդ օրը մեծ կորուստ էր կը-բելու, բայց առիթ էր ներկայանում փորձելու այդ պաշտօնեաների սրիկայու-թիւնը: Իսկ դա, որոշ իմաստով, բաւա-կանութիւն էր պատճառում նրան:

Գնտիները դիւղի մօտ հովիւը հանդի-պեց Շինական Պօղոսին, որ Խասպիւղից էր գալիս:

— Ո՞ւր ես գնում, — հարցրեց Պօ-ղոսը:

— Մուշ: Գաւառապետն է կանչել: Ինձ վրայ դատ կայ,— յայտնեց Ասա-տուրը եւ պատմեց եղելութիւնը:

— Դու Մուշում գաւառապետին չես կարող տեսնել: Նրա մօտ ընդունուելու համար հարկաւոր կը լինի մի քանի դըր-նով անցնել եւ ամէն դռնապանին կա-շառք տալ:

— Ապա ի՞նչպէս անեմ:

— Մի քիչ առաջ Շէֆքէթ փաշան եւ Թալիպ էֆէնտին եկան Խասդեղ: Դու աչքատիր նրանց տեսնել եւ գործը վեր-ջացնել առանց քաղաք գնալու, — խոր-հուրդ տուեց Պօղոսը:

— Ո՞ւմ տունն են իջնել:

— Գուրսէ Սլոյի:

— Ի՞նչ մարդ է:

— Թուրք պաշտօնեայ է, ապրում է Խասդեղում: Մուշից մօտ են գալիս գա-ւառապետ Շէֆքէթ փաշան, Թալիպ է-ֆէնտին եւ մէջլիսի պատգամաւոր Քաչալ Աբդուլը:

— Գործո՞վ են գալիս:

— Ի՞նչ գործ: Դրանց գործը ուտել-խմել եւ մարդ թալանելն է: Թալիպ է-ֆէնտին եւ Գուրսէ Սլօն յայտնի կաշա-ռակերներ են: Նրանք են հաւաքում գա-ւառապետի կաշառքը: Սլօ օնրաչին դիւ-ղացիներից է բաչխիչ հաւաքում, իսկ Թալիպ էֆէնտին՝ քաղաքի բնակիչներից:

Շինական Պօղոսի այս բացատրութիւ-նից յետոյ, այլեւս ոչ մի կասկած չէր մնում, որ Խոդեդանը այդ օրն անվերա-դարձ ղրկուելու էր իր եօթ ոսկեդրամնե-րից:

Շատ չուտով նա Խասդիւղ հասաւ:

Շէֆքէթ փաշան, Թալիպ էֆէնտին եւ Քաչալ Աբդուլը իսկապէս իջել էին Գուր-սէ Սլոյի տունը, որ պատում էր Խա-ժուռիք կոչուող թաղում: Ասատուրն ուղղեց իր հաղուստը, քաղցր ոսկի ղը-րեց հսկիչի բուռը եւ, մօտենալով, ձեռ-նափայտի զարգարով մէկ անգամ հար-ուածեց դրանը:

— Մատչ, — լսուեց մի խռպոտ կանչ ներսից:

Հովիւը բացեց դուռը եւ մնաց չէմքին արձանացած: Տունը մի գեղնափոր նը-կուղի տպաւորութիւն էր թողնում: Իս-կական մի որջ էր դա, որից փչում էր նարպիլէի եւ այրուած սուրճի խեղդող հոտը: Պատերը զարդարուած էին համի-տական զէնքերի բոլոր տեսակներով, զանազան մորթիներով եւ կոշտ գորգե-րով: Ցատակին թաղիք էր փռուած:

Խոդեդանի դիմաց կանգնած էր մի նի-հար ոսկեկան մոնղոլական դիմագծերով, այտոսկրները դուրս ցցուած, ֆէսը գըլ-խին: Համազգեստի վրայ փայլում էր պղնձեայ կոճակների չարանը՝ կիսալուս-նի պատկերով:

Այդ Թալիպ էֆէնտին էր:

Խորքում բացուող երկրորդ դուռը ա-ռաջնորդում էր դէպի ճրագներով լու-սաւորուած մի աւելի ընդարձակ սրահ, որ համարւում էր այդ աւազականոցի կենտրոնը: Ցատակին, նախշուն գոր-գերի վրայ նստած, թուղթ էին խա-ղում երեք տղամարդ: Դրանցից մէկը, որ մէջտեղումն էր, գաւառապետ Շէֆ – քէթ փաշան էր, իսկ միւս երկուսը Քա-չալ Աբդուլն ու Գուրսէ Սլօն էին: Ամէն մէկի թեւի տակը մի մինդար էր գըր-ուած, իսկ կողքը՝ նարգիլէ եւ սուրճ:

— Գաւառապետը թիկնած էր բոլորից բարձր մի ճոխ մինդարի վրայ: Նրա կոչտ ջղագրկիռ դիմագծերը, կախուած փորը եւ անասելոր մեծ ականջները դար-չանք առաջացրին Ասատուրի մէջ:

— Դուռը փակիր եւ մօտ եկ,— հրա-մայեց ոսոիկանապետը: Հովիւը դուռը ծածկեց եւ մի երկու քայլ չէմքից առա-ջացաւ դէպի խորքը:

— Ի՞նչ նուէր ես բերել փաշայի հա-մար,— հարցրեց ոսոիկանապետը:

— Մի քանի ոսկեդրամ, — պատաս-խանեց Խոդեդանը:

— Ի՞նչ գործով ես կանչուած:

— Գոմէշ Մխոյի:

— Ա՛, այդ դո՞ւ ես մեր հարազատ դիւղացու վրայ գայլեր արձակել,— դո-չեց էֆէնտին, սպառնական մօտենալով նրան:

— Ես դեռ չեմ արձակել:

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այրի Տիկին Սաթենիկ Պ. Տէմիրճեան եւ զաւակները կը ծանուցանեն թէ հոգեհանդստեան պաշտօն պիտի կատարուի իրենց մօրաքրոջ՝

ԹԱԳՈՒՀԻ ՏԷՐ – ԵՂԻԱԶԱՐԵԱՆԻ

մահուան տարելիցին առթիւ, այս կիրակի Փարիզի Ս. Ցովհ. Մկրտիչ եկեղեցին :

Կը հրաւիրուին ողբացեալին յիշատակը յարգողները :

×

Այրի Տիկին Ագնէս Իյնէճեան, զաւակները եւ թոռները կը ծանուցանեն թէ հոգեհանդստեան պաշտօն պիտի կատարուի՝ այս կիրակի Փարիզի Ս. Ցովհ. Մկրտիչ եկեղեցւոյ մէջ իրենց ամուսնոյն, հօր, եւ մեծ հօր՝

ՑԱԿՈԲ ԻՑՆԷՃԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ :

Կը հրաւիրուին հանդուցեալին յիշատակը յարգողները :

×

Տէր եւ Տիկին Գառնիկ Ցովհաննէսեան, Տէր եւ Տիկին Ալէքսան Մարտիրոսեան կը ծանուցանեն թէ այս կիրակի, հոգեհանդստեան պաշտօն պիտի կատարուի Փարիզի Ս. Ցովհ. Մկրտիչ եկեղեցւոյ մէջ, իրենց հօր՝

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

մահուան քառասունքին, ինչպէս եւ իրենց մօր՝ Կատարինէ Միհասեանի մահուան 16րդ տարելիցին առթիւ :

Կը հրաւիրուին ողբացեալներուն յիշատակը յարգողները :

×

Այրի Տիկին Մարի Գուլումճեան, Այրի Տիկին Ս. Թէրզեան, Տէր եւ Տիկին Հրանդ Թէրզեան կը ծանուցանեն թէ հոգեհանդստեան պաշտօն կը կատարուի այս կիրակի առաւօտ Փարիզի Ս. Ցովհ. Մկրտիչ եկեղեցին, իրենց ամուսիններուն եւ մօր՝

ԱՇՈՏ ԳՈՒՑՈՒՄՃԵԱՆԻ եւ ԲԻՒԶԱՆԴ ԹԷՐԶԵԱՆԻ, ԱՐՈՒՍԵԱԿ ԹԷՐԶԵԱՆԻ,

յիշատակին :

Կը հրաւիրուին ողբացեալներուն յիշատակը յարգողները :

ԱՊՐԻԼԵԱՆ ՍԳԱՏՕՆԸ

ՎԻՆԻ ՄԷՋ

Նախաձեռնութեամբ Ազգ. Մխիթեան, Այս կիրակի, ժամը 3ին, Սէրբլը կաթոլիք :

Կը խօսի՝ Պ. Վ. ԵՂԻՇԷԵԱՆ (Լիոնէն)

Օրուան պատշաճ դեղարուեստական յայտագիրը :

ՊԱՏԱՐԱԳ ԼԻՈՆԻ ՄԷՋ

ԼԻՈՆ.— Ազգ. Մխիթարեան պատիւ ունի ծանուցանելու որ այս Կիրակի օրուան պատարագին մաս պիտի կազմէ «Կոմիտաս» երգչախումբը, ղեկ. Պ. Մ. ՕՖԼԱԶԻ, դպրաց դասը՝ դպրապետութեամբ Պ. Ց. ՀԱՒԻԼԵԱՆի :

Սիրով կը հրաւիրուի հաւատացեալ ժողովուրդը :

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Լիոնի Ազգ.ի վարչութիւնը չնորհակալութեամբ ստացած է հետեւեալ ազգային հիմնարկներու կողմէ տրուած նուէրները : Պ. Ճ. Պահատուրեան Զաւակուան օրերուն անտէր Հայերու բաժնելու համար 400 ֆրանք, Տիկին Տ. Մարգարեանէ հարիւր, Տիկին Ա. Զաքարեանէ (քրոջ մահուան առթիւ) յիսուն, Փոքրիկն Վարուժան Ցովհաննէսեանէ յիսուն, Ոմն տասը, Պ. Աւետիսեանէ տասը, Պ. Քէլէկեանէ 40, Տիկին Տիւմէճեանէ՝ իր որդւոյն ամուսնութեան առթիւ յիսուն, Տէր եւ Տիկին Մնացեանէ՝ փոխան ծաղկեպսակի Տիկ. Զ. Վարդանի տասը ֆրանք :

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ

«ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՕՐԸ»

24 Հոկտեմբեր Շաբաթ դիւերէն մին – չեւ լոյս, Զ. Թաղամասի քաղաքապետա – րանի սրահներուն մէջ :

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ

ՎԱՏԻԿԱՆԻ ՋԱՑՆԱՍՓԻՒՌԷՆ

Միջին ալիք 196 մեթր :
Կարճ ալիք 31, 10 – 25·55, 19·84 :

Այս կիրակի, 19 Ապրիլ 1964, Հռոմի ժամով՝ 10·30ին, Վատիկանի Ռատիոկանը պիտի սփռէ Հայկական ճայնաւոր Ս. պատարագը :

Պատարագը պիտի մատուցանէ Մը-խիթարեան Ուխտէ՝ նորօծ Հ. Վրթանէս Վ. Ուլուհոճեան : Պիտի քարոզէ Ներսէս Ծ. Վ. Սեթեան, նիւթ ունենալով, «Ցարութեան Ուրախութիւնը» :

ՊԱՏԱՐԱԳ

Այս կիրակի, ժամը ճիշդ 10ին Կարտանի մէջ, (Պիվէրի Գեղուհիի սրահ) Եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. պատարագ պիտի մատուցուի՝ Ապրիլեան մեր նահատակներուն անմեռ յիշատակին, իսկ յաւարտ պատարագի հոգեհանգստեան մասնաւոր պաշտօն պիտի կատարուի մէկուկէս միլիոն նահատակներու հոգին – ներուն համար :

Պիտի պատարագէ եւ քարոզէ Հարաւային Ֆրանսայի Հայոց Թեմին Առաջնորդ՝

ԱՐՏԱԻԱԶԴ ԵՊՍ. ԹՐԹՌԵԱՆ

Կարտանի, Պիվէրի եւ Էքսի Հայերը կը հրաւիրուին ներկայ ըլլալ պատարագին եւ հաղորդուիլ մեր նահատակներու ոգիով եւ խորհրդով :

Հ. Յ. Դ.

ԱՐԵՒՄՏԵԱՆ ԵՒՐ. Հ. Ց. Դ. Կ. Կո – միտէն ընկերական ընդհ. ժողովի կը հրաւիրէ Կրընոպլի, Լաճէյի եւ Ռըճա – ժի բոլոր ընկերները այս Շաբաթ, սովորական հաւաքատեղին : Օրակարգ.— Զեկուցում ընդհ. ժողովի :

Ներկայ կ'ըլլայ Կ. Կ.ի ներկայացուցիչը :

×

ՓԱՐՊԶ.— Հ. Ց. Դ. «Րաֆֆի» խումբի ժողովը տեղի կ'ունենայ այս Ուրբաթ երեկոյ, ժամը 21ին, Մշակոյթի Տան մէջ : Կարեւոր օրակարգ :

×

ՎԱԼԱՆՍԻ բոլոր ընկերները կը հրաւիրուին ընկերական ընդհ. ժողովի, այս Ուրբաթ դիշեր, սովորական հաւաքատեղին :

Ներկայ կ'ըլլայ Կ. Կ.ի ներկայացուցիչը :

ԼԻՈՆ.— Հ. Ց. Դ. Վարանդեան կոմիտէն ժողովի կը հրաւիրէ բոլոր ընկերները այս Ուրբաթ, ժամը 20·30ին, սովորական հաւաքատեղին : Կարեւոր օրակարգ :

ԻՍԻ.— Հ. Ց. Դ. «Զաւարեան» կոմիտէն ընկերական ընդհ. ժողովի կը հրաւիրէ իր ընկերները այս Շաբաթ, ժամը 20·30ին, Խրիմեան սրահին մէջ : Բոլոր ընկերներու ներկայութիւնը անհրաժեշտ է : Բացակաները նկատի պիտի առնուին :

CENTRE D'ETUDES ARMÉNIENNES

ՀԱՑԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՄԱՆՑ ԿԵԴՐՈՆԸ
Տեղեկատուութեան հաւաքոյթներ
կը կազմակերպէ
ԱՊՐԻԼ 24Ի ԵՒ ՀԱՑԿ. ՋԱՐԴԵՐՈՒ
ՄԱՍԻՆ, ՓԱՍՏԱԹՈՒՂԹԵՐՈՎ

Երիտասարդները պրպտած են այդ հարցը եւ պիտի պարզեն իրենց քննութեանց արդիւնքները :

ՍՏՈՐԵՒ՝ ԱՑԴ ՀԱՒԱՔՈՑԹՆԵՐՈՒՆ ՎԱՅՐԵՐՆ, ԹՈՒԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՄՑՔԵՐԸ.—

ISSY-LES-MOULINAUX : le jeudi 16 Avril à 20 h. 30, Salle des Fêtes d'Issy. Salle de réunion No 10-11. 25 Avenue Victor Cresson.

LE RAINCY : le samedi 18 Avril à 20 h. 30, salle de l'Ecole Tebrotzassère 1 Boulevard du Nord.

PARIS : le lundi 20 avril à 20 h. 30, Maison Nationale Arménienne, 32 Rue de Trévise, Paris (9e), Métro : Cadet.

ALFORTVILLE : le mercredi 22 Avril à 20 h. 30, 74 Ave. Etienne Dolet.

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑԱՑՈՒՄՆԵՐ

ԼՈՆՏՈՆԻ ՀԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՓԱՐԻԶԻ ՄԷՋ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸԼԼԱԼՈՎ ՖՐԱՆՍԱՑԻ ՄԷՋ ԿԸ ՆԵՐԿԱՑԱՑՈՒԻ

ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ «ԵՍԻ ՄԱՐԴԸ»

ԹԱՏԵՐԳՈՒԹԻԻՆ ՀԻՆԳ ԱՐԱՐ

Ներկայացումները տեղի կ'ունենան ԿԱՊՈՑՏ ԽԱՉԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՐՈՒ ԿԱՋՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ հետեւեալ քուականներու եւ շրջաններու մէջ՝

ՇԱԲԱԹ, 18 ԱՊՐԻԼ
ԱԼՖՈՐՎԻԼ՝ Մեզոն – Ալֆորի քաղաքապետարանի սրահը

ԿԻՐԱԿԻ, 19 ԱՊՐԻԼ
ԻՍԻ.— ՍԱԼ ՏԷ ՖԷԹ
ԻՍԻի համար՝ Ուսանողներու՝ կէս գին :

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ, 22 ԱՊՐԻԼ
ԱՐՆՈՒՎԻԼ, Սինեմա Էտէն, Րիւ Սէն – Ժիւսթ :

ՀԻՆԳՇԱԲԹԻ, 23 ԱՊՐԻԼ
PARIS — SALLE FARALICQ, RUE YVES TOUDIC
Մեթրօ Լաճբրի կամ Ռեփիւպլիք

Ապահովեցէք ձեր տեղերը — Ներկայացումները կը սկսին ժամը 20,30-ին

ՓԱՐԻԶԻ համար տեղերը ապահովել Տիկին Մարգարեանէ, 32 Րիւ տը Թրէվիզ, 5 Րիւ Մէյրան՝ վիզ, Հ. Բալուեանէ՝ 43 Րիւ Ռիշէ, եւ Տիկին Թադէոսեանէ :

ՎԱՐԴԱՆԱՆՔ

ԴԻՒՅԱԶՆԵՐԳՈՒԹԻՒՆ (5 ԱՐԱՐ ԵՒ 2 ՊԱՏԿԵՐ)

Կը բեմադրուի Ֆրանսահայ Աւետ. Եկեղեցիներու Երիտասարդաց Միութեան կողմէ, հետեւեալ վայրերու մէջ եւ հետեւեալ թուականներուն .

Մարսէյլ. *Մայիս 2, Շաբաթ երեկոյ, ժամը 8·30ին, «Սալ Մազնօ» :*
88 Րիւ տ'Օպաւնը

Վալանս. *Մայիս 3, կիրակի, կէսօրէ վերջ ժամը 3·30ին, Թէաթրը միւնիսիփալ*
Փօն տը Շէրիւի, *Մայիս 8, Ուրբաթ երեկոյ ժամը 8·30ին, Սինեմա Րուայալ*
Լիոն, *Մայիս 9, Շաբաթ ժամը 20·30ին, 50 Րիւ Պաւնէլ :*
Տէսին, *Մայիս 10, կիրակի ժամը 3·30ին, Հ. Ց. Դ. Տան սրահը :*
Վիէն, *Մայիս 17, կիրակի ժամը 3·30ն, Սէրբլը Քաթոլիկ :*

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՅԵՐԵԿՈՅԹ

Կազմակերպուած
ԴՊՐՈՑԱՍԷՐ ՏԻԿՆԱՆՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒ ԵՒ ՍԱՆՈՒՀԻՆԵՐՈՒ
Կողմէ

Մայիս, 3, կիրակի կէսօրէ ետք ժամը 15·30ին
ARNOUVILLE, SALLE DE L'EGLISE ARMENIENNE CATHOLIQUE
69, Rue Henri Barbusse
Պիտի ներկայացուին, Բ. անգամ ըլլալով Սիպիլլ

ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ

ԵՒ LE BARON DE FOURCHEVIF
DE LA BICHE
ԵՐԳ, ՊԱՐ, ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Կառ Տիւ Նորդ չորեկառք առնել ժամը 14·30 կամ 15·10 եւ իջնել Վիլիէ լը Պել

ՓՈԽԱՆ ԾԱՂԿԵՊՍԱԿԻ

Պ. Մարք Բամպուքճեան կընուիրէ 150 ֆրանք ի նպաստ Հայ Կարմիր Խաչի Օգնութեան Մարմնի բարենպատակ ճեռնարկներուն, փոխան ծաղկեպսակի, Տիկին Թէրզեանի (Լիոն) մահուան առթիւ :

Տէր եւ Տիկին Գ. Գաբամաճեան կընուիրեն երեսուն ֆրանք ի նպաստ Հայ Կարմիր Խաչի Օգնութեան Մարմնի Օգափ. կայանին, փոխան ծաղկեպսակի, ողբ. Արա Արեւեանի մահուան առթիւ :

ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐԸ

Կապոյտ Խաչի Փարիզի մասնաճիւղին եւ մասնակցութեամբ՝ ՋՈՄՔԻՆ :
ՄԱՅԻՍ 10ԻՆ

ՖՐ. ԿԱՊՈՑՏ ԽԱՉ

կայանի արձանագրութիւն

Ֆ. Կ. Խաչի Օգափ. կայանի արձանագրութիւնները կը սկսին Ապրիլ 4ին եւ կ'աւարտին Մայիս 30ին, Ֆրանսայի բոլոր շրջաններու մէջ :

Փարիզի մէջ արձանագրութիւնները տեղի կ'ունենան ամէն ԵՐԿՈՒՇԱԲԹԻ եւ ՇԱԲԱԹ կէսօրէ ետք՝ ժամը 4էն ժամը 7, Շրջ. վարչութեան դրասենեակը՝ 17 Րիւ Պլէօ, Փարիզ (9), Մշակոյթի Տան Գ. յարկը :

Պէտք է ներկայանալ անձամբ եւ վճարել կանխիկ : Անհրաժեշտ են՝ Լիվրէ տը Ֆամիլ եւ Քառնէ տը Սանթէ :

Ընդունելի են.— աղջիկները՝ 6–15 տարեկան : Տղաք՝ 6–14 տարեկան :

ՍՊԱՍՈՒՀԻ Կ'ՈՒԶՈՒԻ

Մոնմորանսիի հանդստեան տան հաճ կ'ուզուին սպասուհիներ : Բնակարան անունդ ապահովուած եւ լաւ վճարում պայմաններուն տեղեկանալու համար մել Աղքատախնամի դրասենեակը, Րիւ տը Թրէյզ, Փարիզ (9) :

« Au Pavillon Bleu »
(Bord de Seine)
BAS-MEUDON
50, Route de Vaugirard
Téléph : OBS. 14-39
Տէր եւ Տիկին
ՆԻԿՈՂՈՍ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ
BAR-RESTAURANT
— Spécialités Orientales —
NOCES — BANQUETS
SALLE DE DANSE
ՀԱՐՍԱՆԻՔԻ, ԽՆԶՈՑՔԻ, ՊԱՐՈՒ
վարմունքի սրահ, ճաշով ու
խմիչքով կամ ոչ :
ՆՊԱՍՏԱՒՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Imprimerie Speciale
du Journal « Haratch »
32, Rue de Trévise, Paris (9e)

ՀԱՅՐԱՆԻՔ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝	Տար. 60 Ֆ.	Վեցամսեայ՝	35 Ֆ.
Արտասահման՝	Տար. 75 Ֆ.	Հատը	0·30 Ֆ.

ՇԱԲԱԹ
18
ԱՊՐԻԼ
SAMEDI
18 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9988

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — No 9988

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ ԳԱՆՁՆԻ ԾԱԼՔԵՐԸ

—o—

Կիպրոսի կառավարութեան անդամ քանի մը նախարարի մը դրասենեակէն գանուած են գաղտնի փաստաթուղթեր, որոնք յստակօրէն ցոյց կուտան թէ ի՛նչպէս ամիսներ առաջ դաւադրական աշխատանքներ կը կատարէին Թուրքերը խռովութիւններ յարուցանելու եւ Անգարայի միջամտութիւնը պարտադրելու համար կղզիին մէջ։

Նիկոսիոյ կառավարութեան Մամլոյ Դիւանը իր պաշտօնաթերթին մէջ հրատարակած է կարեւոր մասերը 1963 Սեպտեմբեր 14 թուակիր գաղտնի չրջաբերականի մը, որուն տակ ստորագրած են Կիպրոսի Հանրապետութեան փոխ – նախագահ Տօքթ. Ֆիւճիւք եւ Թուրք հաստնական խորհրդարանի նախագահ Տէնքթաշ։

Այս չրջաբերականը չախչախիչ փաստերով կը մերկացնէ այն բոլոր մեքենայութիւնները, զորս ծրագրած են Կիպրոսի Թուրքերուն երկու ղեկավար վարիչները, մեղսակցութեամբ Անգարայի կառավարութեան։

Իրենց գլխաւոր նպատակն է եղած կղզիին բաժանումը երկու անջատ մասերու, յունական եւ Թրքական։ Նիկոսիոյ հիւսիսին մինչեւ Քիրենիոյ նաւահանգիստը պիտի կազմէր Թրքական հանրապետութիւն մը, առանձին դահլիճով ու խորհրդարանով։

Այս ծրագիրը ժխտումն լսկ էր Ցիւրիխի եւ Լոնտոնի 1959ի համաձայնագրերուն եւ Կիպրոսի 1960ի Սահմանադրութեան, որոնք կը ստեղծէին Կիպրոսի անկախ հանրապետութիւնը, մի եւ անբաժանելի։ Պարզապէս բռնաբարումն էր կղզիի հողային ամբողջութեան, որուն պահպանումն ու պաշտպանութիւնը պարտականութիւնն է Միացեալ Ազգերու Կազմակերպութեան, քանի որ Կիպրոսի Հանրապետութիւնը պաշտօնապէս ընդունած է միջազգային այդ մարմնոյն մէջ իբրեւ հաւասարազօր անդամ։

Գաղտնի չրջաբերականին հեղինակները Թուրքիոյ Ցոյներուն կը թելադրեն ստեղծել այնպիսի կացութիւն մը, որ Մակարիոս Ա.ին Սրբ. ոտիպուտի ընդդէմ 1960ի Սահմանադրութիւնը։

Ու երբ Սահմանադրութիւնը ընդունի, «երաշխաւորութեան Համաձայնագրի» հիման վրայ «մայր հայրենիքը» (իմա՛ Թուրքիա) իրաւունք պիտի ունենայ մի – նակը միջամտելու։

Անմիջապէս որ Անգարայի կառավարութիւնը միջամտէ, հիւսիսային մասը պիտի հռչակուի անկախ Թրքական Հանրապետութիւն։ Այդ պարագային Տօքթ. Ֆիւճիւք պիտի դաշնակ Հանրապետութեան նախագահ Թուրք Համայնքի որոշումով եւ պիտի կազմուի կառավարութիւն մը, ամբողջովին Թուրքերէ բաղկացած։

«Մայր հայրենիքը» անմիջապէս պիտի ճանչնայ նորակազմ կառավարութիւնը, որ անոր օգնութիւնը պիտի խնդրէ։

Ընդացք տալով օգնութեան խնդրանքին, «մայր հայրենիք»ը անմիջապէս ռազմական եւ օժանդակութեան համար ձրանալիք մը պիտի կնքէ Կիպրոսի Թուրք Հանրապետութեան հետ եւ պիտի պահպնի անոր՝ նիւթական պահանջները պահպանելու համար։

Թուրքիա բնակող Կիպրացի Թուրքերը պիտի ներգաղթեն կղզին, Թուրք բնակչութեան Քիւրը աւելցնելու համար։ Բնականաբար Ցոյները փոխադարձ միջոցներու պիտի դիմեն, որուն հետեւանքով կարճաժամկէտ մը ետք երկու համայնքներու միջեւ աւելի պիտի սաստկանայ։ Բնականաբար անխուսափելի։

Իրրեւ նախատեսութիւն այս հաւանականութեան, Թուրքերը պէտք է կանխաւ համախմբուին կղզիին ռազմավիտական կէտերուն մէջ եւ պաշար ամբարեն։ Մանաւանդ պիտի որոշեն այդ կէտերը։ Մայր հայրենիքի հետ յարաբերութիւնները պէտք է սերտացուին։ Ծովի ճամբով ամէն տեսակ անհրաժեշտ նիւթեր պէտք է ստացուին անկէ։

Գաղտնի չրջաբերականը կը մերկացնէ Անգարայի մեղսակցութեամբ կանխամտածուած դաւադրական ծրագիրներուն ներքին ծալքերը։

Դեկտեմբեր 24ին չատ առաջ պատրաստուած յատակագիծը կը գործադրուի հաւատարմօրէն Թուրքերուն կողմէ։

Մահն ու իր պինդորները անզօր ակնատեսներ են դարձած պարզապէս մեր օրերու մեծագոյն ողբերգութեան։

ՀՐԱՆՏ–ՍԱՄՈՒԷԼ

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՏԸ ԿՈՒԼԻ ՃԱՌԸ

—o—

ԿՐԿԻՆ ԿԸ ԲԱՑԱՏՐԷ ՀԻԻԼԷԱԿԱՆ ՈՒԺԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆԸ

Նախագահ Տը Կոլ ճայն – պատկերաս – փիւռ իր ճառը արտասանեց Հինչզարթի երեկոյ։ Նախ չեշտեց թէ Ֆրանսա միացած է իր բազմադարեան մէջ իսկ ։ Ներքին ճակատի վրայ, Տը Կոլ հմտուած է որ նպատակը որուն կը ձգտի Ֆրանսա երբեք աւելի ցայտուն չէ եղած։

— «Ահիկա մեր բարգաւաճումն է ։ Հոս է, արդի քաղաքակրթութեան զսպանակը, ամբողջ ժողովուրդին փափաքը, անկախութեան, Ֆրանսական զօրութեան եւ ազդեցութեան պայմանը »։

« 1958էն մինչեւ 1963ի վերջ Ֆրանսայի չահածը հարիւրէն երեսուն աւելցած է։— ձիշդ կ'ըսեմ՝ հարիւրին 30, իր եկամուտը կը բարձրանայ 5,5 առ հարիւր միջին նով մը նախորդ տարուան հետ բաղդատելով »։

Անդրադառնալով երկրագործական հարցին, նախագահը յայտնած է թէ երկրագործներու եկամուտը, նկատի առնելով իրենց թիւին նուազումը, տարին հինգ առ հարիւր բարձրացած է մարդ գլուխ ։ Այս աննախընթաց հաւաքական բարգաւաճումը պէտք է չարունակուի եւ պիտի չարունակուի , բայց պէտք չէ որ ինչ որ ժողովուրդը կը ծախսէ վերադանգէ իր չահածը եթէ ոչ անկում յառաջ կուտայ։ Վերջապէս , տը Կոլ կ'ուզէ անդամ մը եւս բացատրել թէ ինչու Ֆրանսա պէտք է ունենայ հիւլէական ազդ. իր ուժը՝ « քննադատողները չեն պակսիր յայտարարելու համար «հրաժարինք պատրաստել նուէեան արդիական միջոցներէ, այսին – քըն հիւլէական զէնքերէ եւ դադրեցնենք մեր օդնութիւնը այն ժողովուրդներուն յառաջդիմութեան, որոնք կ'ուզեն մեր քաղաքակրթութեան հասնիլ, այն ատեն կրնանք կլորցնել ինչ որ կուտանք պաշտօնեաներուն» , ձիշդ է որ յաւելեալ բան մը կը դանենք, անմիջականօրէն , բայց եթէ քիչ մը հեռու նայինք, կը տեսնենք թէ ազգային այս լքումին հետեւանքները չուտով աղետալի կը դառնան։ Ցորչափ Ռուսերուն փառամոլութիւնը եւ իրենց վարչակարգին նկարագիրը, ազատ աչխարհի վրայ, պատերազմի մը սպառնալիքը կը պահէ, Ֆրանսա վտանգուած է, առանց այն վստահութիւնն ունենալու որ իր ամերիկացի դի – նակիցները, իրենք ալ մահուան սպառնալիքին տակ, պիտի կարենան արդելք հանդիսանալ։ Ֆրանսայի համար, ինք – գինքին արդիլել այն միջոցները որ պիտի թելադրեն թշնամիին իր վրայ չյարձակիլ, կը նշանակէ իր պաշտպանութիւնը եւ ատկէ իր գոյութիւնը , մէկ խօսքով իր քաղաքականութիւնը յանձնել օտար հոգատարութեան մը եւ ի վերջոյ անորոշ։ Ո՛չ։ Ատկէ աւելի կ'արժենք»։

Վերջապէս տը Կոլ կը չեշտէ նաեւ նոր – բակազմ երկիրներու օգնութեան անհրաժեշտութիւնը, որովհետեւ ամէն բան կախում ունի սա հարցումին պատասխանէն։— «Ֆրանսան կ'ուզէ՞ Ֆրանսան ըլլալ »։

« ԵՍԻ ՄԱՐԴԸ »
ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

—o—

Լոնտոնի հայ գաղութը ներկայիս եւ – րոպայի ամենաակենսալառ եւ հայաչունչ գաղութներէն մէկը դարձած է։ Կիպրոսէն, Իրաքէն գաղթած ընտիր Հայու – թիւն մը հաստատուած է։ Արեւելքի բոլոր չրջաններէն եկած հարիւրաւոր հայ ուսանող – ուսանողուհիներու ներկայութիւնը չարժում ստեղծած է։ Երեք տարիներէ ի վեր իրենց եկեղեցիին քով , Լոնտոնի հայ ազգասէրներու կառուցած չքեղ, ամէն յարմարութիւններով օժտուած « Հայ Տունը » կ'արդարացնէ հայկական ջերմ մթնոլորտով օճախի մը իր կոչումը ։ Եւ ահա ամիսէ մը ի վեր լոյս կը տեսնէ գաղութին ամսաթերթը՝ նորածագ «Արեգակը» ։

« Լոնտոնի Հայ Երիտասարդաց Միութիւնը» որ իր գոյութեան տասնամեակը բոլորած է, կը բաղկանայ մօտ հարիւր եօթանասունեւհինգ գործօն անդամ – անդամուհիներէ, 16էն 35 տարեկան, որոնց 90 առ հարիւրը կը բաղկանայ ուսանող – ուսանողուհիներէ։ Կուսակցական գոյն չունի եւ կը գործէ գնահատելի համերաչխութեամբ, նպատակ ունենալով գուտ մշակութային հետապնդումներ ։ Դասախօսութեան եւ դասընթացքի ձեւով գործունէութեան կից, ծաղկուն կը պահէ հայ արուեստին անդաստանը, ունենալով իր սեփական երգչախումբը , պարախումբը եւ թատերախումբը ։

Թատերախումբին բախտը բացուեցաւ երբ Լոնտոն ժամանեց Վարուժան Խոր – ոմբչեան։ Այս օժտուած երիտասարդը , որ կուզար Պէյրութէն, ուր տարիներ մասնակցած է Համազգայինի «Գուսպար Իփէքեան» թատերախումբին, որուն խաղացանկին մէջ ստանձնած է կարեւոր դերեր՝ խումբին բեմավար եւ բեմու – սոյց ձորձ Սարգսեանի դեկավարու – թեան ներքեւ , Անբուժելի կերպով բեմի սէրէն բռնկուած, յաջողած էր գալ Լոնտոն՝ բեմավարութեան եւ դերասանու – թեան ուսմանց հետեւելու համար ։ Ներկայիս Վարուժան Խոր–ոմբչեան Լ. Հ. Ե. Միութեան Թատերախումբի վարիչն է ։ Մեծագոյն դնահատելի կը դանենք, որ առանց հմայուելու միջազգային հռչակաւոր թատերդութիւններու փառքէն, նախընտրութիւնը տուած է հայ բեմին՝ վերակենդանացնելու համար հայ մեծ թատերագիր Լեւոն Շանթի երկերէն մէկը, որ գրուած է 1901ին Թիֆլիզ եւ տպուած է առաջին անդամ «Բանբեր»ի մէջ։ Այս թատերակը, «Եսի մարդը» , խաղացուած չէ հայ գաղթաչխարհին մէջ։ Վարուժան Խոր–ոմբչեան միջազգային բեմարուեստի մակարդակին համապատասխանող ըմբռնողութեամբ եւ որոնումով ուղած է իրագործել այս թատերգութեան բեմադրութիւնը, օգտագործելով արդիական միջոցներ, լոյսերու երանգներու , արձագանգներու եւ երաժչտու – թեան տպաւորիչ օժանդակութեամբ , որոնք մարդկային յուզախառն ներաչխարհի մը ապրումներու դրսեւորումին կու – տան զերազոյն ուժգնութիւն մը եւ հաղորդականութիւն ։ Այս յանդուգն, ինքնատիպ ձգտումը լաւագոյն փաստը կու – տայ մեզի, որ Վարուժան Խորչեան օժտուած է իրաւ արուեստագէտի մը խառնուածքով ։

Լեւոն Շանթի «Եսի Մարդ»ի նիւթը ներչնչուած է հայ յեղափոխական կեանքի չրջանէն։ Սակայն ինչպէս միչտ, Լեւոն Շանթ դրուագներու պատմիչը չէ , այլ հոգեվիճակներու թաքուն խռովքներու վերլուծողը ։ Այդ պատճառով ալ՝ իր ստեղծագործութեան ներչնչումը ազգային ըլլալով հանդերձ, խմաստով կը դառնայ յարատեւօրէն մարդկային։ «Եսի Մարդը» կրնայ որեւէ միջազգային թատերախումբի խաղացանկին մէջ առաչնակարգ եւ մնայուն տեղ մը դրաւել, որովհետեւ իր դրսեւորած ապրումներով, հառնացած նկարագրի նեղքին եւ արտաքին չարժումով , բեմական եւ լեզուական ոճով , կը մնայ անժխտելի կերպով արդիական ։ Իսկ Հայութեան տեսակէտէ իր մչակած նիւթը, ձեւակերպած նկարագիրները , յայտնաբերած հարցն ու հարցումները կը մնան տառապագին կերպով այժմէական։ Ըլլայ անձնասէ՞ր թէ ազգասէր ։ Նիւթապաչտ իրականութեան մէջ ո՞ր մէկ ուղին ընտրել՝ զոհել ամէն նկատում «Ես»ի ապահովութեան, չէնութեան, փառքին , թէ առանց սակարկութեան զոհել եսը դաչտարին, հանրային եւ ազգային պահպանման ։

Ցայտագրին մէջ պիտի դանէք նիւթի վերաբերեալ մանրամասնութիւնները եւ պիտի ծանօթանաք գործող անձերուն ։ Ներկայացումը պիտի դրուագէ այս զոյգ հակոտնեայ նկարագիրներուն ներքին եւ արտաքին պայքարին բախումները եւ անոնցմէ հետեւող ասպասելի եղրակացութիւնը ։

Բարեբախտութիւն մըն է խումբին համար, որ Եգիպտահայ բեմի երեսունեւհինգ տարուան մչակներէն Ցովհաննէս Աստուր Օհանեան, անձնական գործով Լոնտոն եկած, առանձնած է երկու գլխաւոր դերերէն, մասնիչի «Եսի Մարդ»ու դերը , մինչ յեղափոխական տիպարի դերակատարն է Վարուժան Խորչեան ։

Կը հաւատանք թէ գաղութէ գաղութ հայ արուեստի եւ մտքի մչակներու փոխանակութիւնը, այլը, կենդանի ներկայութիւնը մեծ կենսունակութիւն եւ թարմութիւն կրնան բերել, հոգեղէն կապ մը հաստատելով հայ գաղութներուն միջեւ։ Այդ պատճառով ալ կապոյտ Խաչը չվարանեցաւ այս յանդուգն քայլը առնել , առաչին անդամն ըլլալով արտասահմանէն 13 հոգինոց թատերախումբ մը փոխադրելով՝ ներկայացումներու չարքի մը համար, որոնց կազմակերպութիւնը ստանձնեցին իր մասնաճիւղերէն չորսը ։

Մեր գոյութեան եղեռնական Ապրիլ ամսոյն մէջ, ուր վճիռը արձակուած էր հայ ժողովուրդի բնաջնջման, խորհուրդով լի խմաստ մը կը ստանայ հայ երիտասարդներէ բաղկացած՝ հայ ոգին , միտքը եւ արուեստը պանծացնող այս թատերախումբին բերած հաստատումը մեր կենսատաւ գոյութեան , զոր չկրցան խորտակել ոչ կարմիր եւ ոչ ճերմակ ջարդերը ։

Ապրիլ 4ին, Լոնտոնի մէջ ներկայացուած է «Եսի Մարդը»։ Հասած նամակներն ու դրութիւնները, կեցցէներու եւ ծափերու արձագանգը կը հաստատեն թէ գլուխ գործոց մը եղած է այս ներկայացումը թէ խաղարկութեան եւ թէ բեմադրութեան տեսակէտէ ։ Անմոռանալի երեկոյ մը, երեկոյթ մը եւ երեւոյթ մը։ Որքան ուրախ ենք որ Փարիզի Հայութիւնն ալ իր կարգին պիտի կարենայ ունենալ կատարեալ արուեստով ներկայացումը բացառիկ վայելքը, ներչնչուելու համար թարմացած հաւատքով եւ հըպարտութեամբ ։

ՀՈՒՐԻ ԻՓԷԿԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿՐԷՏԷԻ

—o—

Ա.

Արեւելեան Միջերկրականի այս կղզին, աւելի փոքր Կիպրոսէն, աւելի հին քա – ղաքակրթութեան մը օրրանն եղած է եւ Կիպրոսի նման պատմութիւն մը ունի : Աչխարհագրական դիրքին պատճառով ենթակայ մեծ պետութեանց, կը մաքա – ռի հելլենականութեան համար, կ'ըմ – բոստանայ տիրապետողին դէմ, կը պա – հանջէ միացումը մայր երկրին, որուն տուած էր քաղաքակրթութեան տարրե – րը :

Դարուն սկիզբը պեղումներու ընորհիւ երեւան եկան հնադարեան քաղաքակրը – թութեան մը հետքերը : Ֆրանսացի պատ – մաբան Կլոցի համաձայն, այս ղարու ա – մէնէն զարմանալի գիւտերէն մէկն է, ո – րովհետեւ մեր թուականէն երեսունչորս դար առաջ կրետացին կազմակերպուած բնակութիւն մըն է, Հոմերոս կը խօսի հարիւր քաղաքներու մասին, քաղաքները միացած են կանոնաւոր, սալարկուած ուղիներով, տուները բազմայարկ են, ամէնն ալ պատշգամներով, արքայական պալատն ունի բաղնիք, հոսուն ջուր, զարմանալիօրէն արդիական յատկանիշ ունին : Կրետացի կինը «փարիզուհի » մըն է կարծես :

Բնակչութիւնը ո՛չ սեմական է, ոչ հնդեւրոպական, ընդունակ ցեղ մըն է, դարեր վերջ պիտի պատուաստուի հնդեւ – րոպականով, հելլենական դպրոցով : Քալ նաւարկող են Կրետացիները, կ'արտա – ծեն ձիթապուղ, գինի, կենդանի : Եգիպ – տոսէն եւ Ասիայէն կը ներածեն ոսկի, արծաթ, ապակի, կերպաս : Ունին ճար – տար արհեստաւորներ, ճարտարապետ – ներ : Ցոյներէն հազար տարի առաջ կը մշակեն արմաւիք, թղենի, որթատունկ : Անադի ներածումով սկսան պատրաստել անադապղինճ : Կղզին ստացաւ բացառիկ դիրք մը, դարճաւ առաջին ծովային պե – տութիւնը : Տնտեսական զարդացումով ընկերութիւնը ձեւափոխուեցաւ, բարգա – ւած աղնուականութիւն մը կազմուեցաւ, աւատապետութիւն մը հաստատուեցաւ, Մինոս մը լինքզինք պարտադրեց աւա – տապետութեան, եղաւ քաղաքական, զին – ուորական, կրօնական պետը :

Հելլէնները չատ բան կը պարտին այս նախահելլեններուն : Կրետացիներ Ցու – նաստանի տուին քաղաքակրթութիւն, քաղաքային ընկերութեան մը տիպարը : « Եգիպական Քաղաքակրթութիւն»ի հեղի – նակը կը հաստատէ, թէ առանց Կրետա – կան քաղաքակրթութեան Հելլէնները այնքան արագ զարգացում պիտի չունե – նային :

Վաչկատուն ցեղախումբ մը հիւսիսէն կ'արշաւէ Ցունաստան, կ'անցնի Կրետէ, պալատը կը կողոպտէ, կ'այրէ : Պատմա – բան մը կը ժխտէ այրումը, կ'ենթադրէ երկրաշարժի մը հետեւանքով պալատին կործանումը : Այդ ցեղախումբը այրեց Տրովադան, որովհետեւ Տարտանէլի վը – րայ հաստատուած քաղաքը ծովահէններ – րով կ'արգիլէր Ցոյներու ծովային առեւ – տուրը, նեղուցէն անցքին համար տուրք կը պահանջէր, Ցոյները կը պահանջեն որ անցքը ազատ ըլլայ : Ցաւիտենական հարց նեղուցներու անցքին ազատութեան կամ փակման :

Տրովադայի պատերազմէն ութսուն տարի ետք նոր արշաւանք մը Դանուբէն Պելոպոնէս, յետոյ Կրետէ : Բնակչու – թիւնը կ'ապաւինի լեռները, յաղթական – ներ կը քանդեն քաղաքները, կը գրաւեն հողերը, նորեկներու յաղթութիւնը «եր – կաթէ սուրերուն յաղթութիւնն է կրետա – ցիներու անազապղինձէ դաշոյններուն դէմ», աւելի ճիշդ վաչկատուն եւ ռազ – միկ ցեղախումբ մը կը յաղթէ միւռ պերճանքով թուլացած նատակեաց ժողո – վուրդի մը : Ազատասէր կրետացին կը մերժէ սարկութիւնը, կը հեռանայ բնա – դատէն, նոր զաղութներ կը հաստատէ Եգէականի մէջ, Փոքր Ասիոյ կողերուն վրայ : Կրետական քաղաքակրթութիւնը աւանդութեան պիտի անցնի, բայց եգէ – ականի չուրջ, կրետական կապակով, հել – լենականութիւնը կը հաստատուի ամբո – րէն եւ պիտի տեւէ մինչեւ այսօր : Գա – ղութները պիտի հիմնեն փոքրիկ հանրա – պետութիւններ, իրարմէ անկախ, բայց պիտի պահեն մէեւնոյն կրօնը, աւան – դութիւնները, նոյն հայրենիքին զաւակ – ներն ըլլալու գաղափարը : Պերիկլէս հա – մահելլէն մըն էր, աչխատեցաւ Աթէնքի չուրջ հաւաքել բոլոր Ցոյները, որպէս զաւակները մէեւնոյն մօր, բայց ձախո – ղեցաւ երեք անդամ : Մեծ ճարտասանը, իզոկրատէս, միութեան հրաւիրեց բոլոր Ցոյները, որովհետեւ «ամէնը նոյն լե – զուն կը խօսին, նոյն կրօնն ունին, կը մասնակցին նոյն քաղաքակրթութեան, հետեւաբար զաւակներն են նոյն հայրե – նիքին, հաւաքուելու են նոյն մօր չուրջ, որ Աթէնքն է » :

Քաղաքական միութիւն ղոյութիւն չունի, բայց առեւտրական յարաբերու – թիւնները սերտ են եւ որոնց կեդրոնն է Կրետէ : Կղզիին նաւերը կը յաճախեն Կիպրոս մեր թուականէն 1550 տարի ա – ռաջ, կը դնեն փայտ, պղինձ : Կիպրոս միջնորդն է սուրիական եւ կրետական ա – ռեւտուրի : Կրետական նաւեր կը ղրաղին ծովահէնութեամբ, կղզեբնակներ կը բո – ղոքեն, Հոդոս կը չանայ միջերկրական – եան երկիրներէն ընդունել տալ «ծովերու աղատութեան » սկզբունքը, պինակցու – թիւն մը կազմել Կրետացի ծովահէննե – րու դէմ :

ՅՈՐԻՆ ԳԱԲՐԻԿԵԱՆ

(1 Շար.)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

—o—

Դ.

Բ. ՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆԱԾՈՆԵՐ

Մետաղային հանածոները ծանր ճար – տարարութեամբ եւ անոր յարակից քիմիա – կան արդիւնաբերութեան հում նիւթերը կը կազմեն :

Բաւական առաձգական սահմանում մըն է « հանածոն » : Աւելի կամ պակաս չա – փերով՝ քիչ մը ամէն տեսակէ ժայռ կը պարունակէ եւ որոշ համեմատութիւն – ներ այս կամ այն մետաղէն : Սակայն ժայռ մը կամ հող մը հանածոյի կոչում կը ստանայ այն պարագային միայն՝ երբ որոշ մետաղի մը ճարտարարութեական ստացման համար անոր օգտագործումը կը նկատուի չահաբեր : Այսպէս, կարմրա – րակ գրեթէ բոլոր հողերը երկաթի օք – սիդ կը պարունակեն, սակայն անոնք երկաթի հանածոներ չեն : Ծովու ջուրը իւրաքանչիւր թոնին կրնայ տալ 5էն 65 միլիկրամ ոսկի, սակայն այդ եղանակով ոսկիի ստացման ծախքը չատ աւելի պի – տի ըլլար՝ քան այդ ոսկիին վաճառական – նական արժէքը . ծովու ջուրը «ոսկիի հանածոյ » չէ ուրեմն :

Հայկական ենթահողը հարուստ է մե – տաղային հանածոներով : Անոր պղինձի, ալիւմինիումի, երկաթի, քրոմի, ման – գանէսի, արճիճի, կապարի, ծարիրի եւ գաւիլի պաչարները ոչ միայն կրնան բաւարարել ամբողջական Հայաստանի մը պահանջները, այլ կրնան դառնալ նաեւ՝ արտածման հասութաբեր նիւթեր :

Աւելորդ չենք նկատեր ճչդել, որ մենք «արճիճ » բառը գործածած ենք մոլիպ – տեն մետաղին համար, համաձայն Հայր Մ. Քալունիի առաջարկին (« Տարրաբա – նութիւն տեսական եւ արուեստական », հատոր Բ., Վենետիկ, 1870 , էջ 320) : Ծարիրը անթիմուանի է, իսկ գաւիլը՝ արսընիիը : Երեքն ալ հայերէն հին ա – նուններ են, որոնց գործածութիւնը եւ տարածումը փափաքելի է :

Սկսինք ուրեմն մեր երկրի կարեւորա – գոյն հարստութիւններէն մէկը ներկայա – ցնող մետաղէն՝ պղինձէն :

1· Պղիւձ·— Նոր չէ որ Հայաստանը ծանօթ է իր հարուստ պղնձահանքերով : Առաջին ընդհանուր պատերազմի չրջա – նին իսկ Զանդեզուրի պղինձը՝ իր առա – ւտութեամբ, հակառակ այն օրերու դեռ եւս անբաւարար չահագործման, կարեւո – րագոյն տեղը կը գրաւէր Կովկասի եւ Փոքր Ասիոյ մէջ :

Հ. Հ. Պատուիրակութեան ցուցակնե – րը, 1922ին, կը հաչուէին 194 պղնձա – հանքեր արեւելեան Հայաստանի, եւ 13 պղնձահանքեր (որոնցմէ դուրս կը մ – հատնաբար Տրապիզոնի եւ էրզրում Մատէնի հանքերը) արեւմտեան Հայ – տանի մէջ : Մասնակի չահագործման – թակայ էին միայն Զանդեզուրի (Գ – եւ Ալլահվերտի – Շամլուղի հանք – Համաչխարհային արժէքով հինգ կարեւորութիւն ներկայացնող այս պ – ձահանքերը կ'իյնան բարեբախտա – այսօրուան Հայաստանի սահմանն – ներս :

Ըստ ակադեմիկոս Մաղաքեանի (« տաղային հանքավայրեր», էջ 368 – Խորհրդային Հայաստանի պղնձահան – րը կը պատկանին, առաջցման պա – ներու եւ հանքայնացման բնոյթի կէտէն, « միջին ջերմատիճանային ր – րոթերմալ» տիպին : Զանազ բացա – Հրաբխային ժայռերէ, մոխիրներէ կազերէ հանքային զանազան նիւթե – ծած ստորերկրեայ տաք ջուրերը (« մաջրային կամ հիւրոթերմալ լուծ – ներ») կը մտնեն երկրի կեղեւին (վ – լորա) անցքերուն ու ճեղքերուն մէջ մասնաւոր պայմաններու տակ (պար – դիացումով, քիմիական ազդեցութ – եւն.), կը գետեղեն լուծուած հան – յինները : Այսպիսով ժամանակի բե – քին կը կազմուին մետաղային հան – ներու երակներ, նստուածքներ , – ուած զանգուածներ, եւն. :

Հայաստանի մէջ՝ գրեթէ գուա – յին հանքավայր է Ղափանը, որ հանածոներու պարունակած գուա – համամատական տեսակէտէն համ – հային խմաստով ամենահարուստ – (երեքէն հինգ առ հարիւր գուա – Դժբախտաբար ծանօթ չէ մեզի, – տուեալներով, Ղափանի հանքա – ընդհանուր պաչարը : Այս մասին – դանենք Խորհրդային Հայաստանի – տարակութիւններուն մէջ : Կրնանք – ըսել՝ որ, 1918ին, Ղափանի չո – ման ենթակայ չերմանի հանածոյի պ – տը 65էն 78 հազար թոն գուա – չար մը կը հաչուէր (Հ. Հ. Պատ – կութեան հրատարակութիւն , էջ – թիւ մը՝ որ անշուշտ ամբողջական – կերը չի տար չերմանի հարստութեան – թէ նորագոյն փոփոխութիւններ – Ղափանը, իր կաւարտի (Լենինան – Բարաբաթումի (Շահումեան) հան – խումբերով, կուտայ Հայաստանի պ – ձի արտադրութեան եօթանասուն – բիւրը :

Պղինձով առանձնապէս հարուստ – է նաեւ Լօռին՝ իր Սիսիմադանի, – վերտիլ, Շալուղի եւ Ախթալայի – քավայրերով : Մաղաքեանը այս հ – վայրերը կը դասէ «կոլչեդան – այսինքն՝ հրաքարային հանքավ – տիպին մէջ : Անոնք կը յատկանչ – երակային , անկանոն ձեւի կուտ – ներէ կազմուած հանածոյի զանգ – րով : Հանածոն կը պարունակէ երկ – 3,5 առ հարիւր գուա պղինձ, բ – համապատասխանէ՝ երակային հան –



ՄԱԿԱՐԻ ՏՂԱՆ ՄԱՐԳԱՐԸ

—o—

—Երեսդ նայողը պիտի ըսէ, որ էս տղուն փալան է պակաս : Ժամը կ'երթըս, չաշ – միչ կ'ըլլիս տունը կուգաս, ջէմիչ կ'ըլ – լիս· հաղա, էդ գիրքն ա երեսիդ բռնաք ես ըրեր :

Մարգարը չդիտէր՝ ի՞նչ ըսեր, ինչպէս հասկցնէր :

— Մենք նեղ ճար դպրոց կը ղրկենք, որ մարդ ըլլի· տղան էնտեղ աղջիկներուն հետ չախչախ լէյլի կը խաղայ : Տահա է – րէկի լակոտը հիմակուց փոթուրլիներուն հետ ճիլի պիլի կ'ընէ : Հօրդ պատիւին մեղքըիր էէ ...

— Ըսէ, զաւակս, ինչո՞ւ կուլաս, էդ տեսակ աղջիկ կա՞յ :

— Ի՞նչ ըսեմ, մայրիկ· ես էդ տեսակ աղջիկ չեմ ճանչնար , — կը խօսէր գրե – թէ հեկեկալէն :

×

Ու ալ ամէն օր Մարգար հորթն արա – ծել կը տանէր, ամէն օր մէեւնոյն թում – բին վրայ, Մամիկ խաթունի տանձենի – ներուն մօտ : Պառաւ մամիկ տանձենինե – րուն մօտ : Պառաւ մամիկ տանձենիներուն տակ էր միչտ, ինչպէս յաւիտենապէս ձգուած տանձենիի կոճղ մը եւ կամ փը – լած խրտուիլակ մը :

Աբեւոտ օր մը, Մարգար սովորականին պէս հորթն արածել տարաւ : Պառաւ մա – միկ հոն էր, տանձենիներուն վրայէն ան – ծեղները կը թոցնէր «ուլ ուլ» ձայն ձգե – լով : Մարգարն ալ միչտ սովորականին պէս հորթը թումբին վրայ կը ձգէր ու ինքն ալ թթենիի չուքին տակ պառկած՝ կը կարդար եւ կամ կը ղրէր :

Այդ օրը Մարգար բանաստեղծութիւն մը ղրած էր : Մէկ երկու անդամ կար – դաց, յետոյ ոտքի ելաւ , ու ներչըն – չումով մը կարդաց այնքան բարձր, որ դէթ հորթը կարենար լսել : Մարգա – րը կ'ուզէր կարդալ ծառերուն համար, պառաւին համար :

— Բարեւ Մամիկ Խաթուն, — խօսե – ցաւ Մարգար՝ բանաստեղծավայել թո – նով մը :

— Տղայ, էդ հորթին նայէ, որ էս կող – մը չանցնի :

— Չէ Մամիկ Խաթուն, չէ :

Մարգարն ի՞նչպէս ըսէր· կ'ուզէր իր բանաստեղծութիւնը պառաւ Մամիկին կարդալ :

— Մամիկ խաթուն, տանձերը չատ հա – սած չեն դեռ :

— Չէ, օղուլ, էս տարի չատ չող չէ – ղաւ, — խօսեցաւ ու պոռաց «ուլ ուլ », երբ անծեղները հեռուն տանձ մը ձգեցին :

— Մամիկ խաթուն, դրած բանաստեղ – ծուքիւնս կարդամ՝ մամիկ ըրէ :

— Բարեւտղիր է· հա կարդա, Տէրը չնորհքդ աւելցնէ : Կ'ըսեն որ, Ամերիկա – յի մէջ Փորթոյենց Ալկոյին թեւն են կըտ – րեր : Իրա՞ւ է :

— Այս բանաստեղծութիւն է Մամիկ խաթուն, բանաստեղծութիւն , — վրայ տուաւ Մարգարը ու աւելցուց · — բա – նաստեղծութեան իսկական աղբիւրը մու – սաներն են, որոնք Ողիմպոսի բարձունքը կ'ապրին : Վարկածներ կան, որ կ'ըսեն թէ աստղերու մօտ կ'ապրին : Դուբեան Լամարդին, Միլտոն մուսաներու հետ դործ ունեցեր են :

— Ուլ , ուլ, ուլ, — պառաւը ձայն ձգեց, երբ տեսաւ որ անծեղի թեւ մը կ'անցնէր տանձենիներուն վրայէն :

Պառաւը անծեղները կ'անիծէր , երբ Մարգարը քարի մը վրայ ելաւ ոտթռւած լաթերով, ու թուղթը աջ ձեռքը բռա – նած, ու ձախ ձեռքով լայն չարժումներ ընելով սկսաւ կարդալ : Մարգարի լուռ – թիւնն էր, որ կը խղուէր, բնութեան մէջ, պառաւին մօտ :

— Ողիմպոսի բարձրակարկառ կատար – ներէն կուգաս, իմ սիրամեմ աստուածու – հիս : Կուգաս երկնաբնակ հրեչտակնե – րու ձիւնամարմին թեւերով ու ես կը տեսնեմ կուրծքիդ վրայ տարփահոս ձիւնը – նամարմին թեւերով ու ես կը տ – կուրծքիդ վրայ տարփահոս ձիւնը – ներն ամբարձիկ ...

Պառաւ մամիկ այնպէս կարծե – Մարգարը Ցայսմաւուրքէն էր, որ – կարդար, ու վրան երկիւղածութիւն – եկաւ :

— Եկուր հեռանանք այս աչխար – ճեմենք հոն, ուր գարունի բուր – կայ յաւիտենական ու սոխակներ գ – թուրմ վարդերու վրայ սէրը կը գ – լեն : Ով կոյս հոլանի, քու սիր – բարձրութիւնը արծուէ թռիչներով – չափեմ ու մրրկաբշաւ թեւերով կ – րուդ մէջէն կը սուրամ ...

Մարգարը իր բանաստեղծութիւն – ջացուց հեռեւեալ բառերով :

— Ով իմ կոյս գեղանի, պիտի – Ս. Սարգիսի ահիպարանոց նժոյգ – ու քարին վրայէն վար իջա – յոդնած :

Պառաւ Մամիկ Ս. Սարգիսը չ – հասկեր , լաւ էր հասկցեր նաեւ – ուած» բառը :

— Էհ, զուրպան ըլլիմ Ս. – զօրաւոր զօրքին : Ինչ լաւ ձէն – Մարգար, Աստուած չնորհքդ – եկեղեցիին մէջ գիրք ինչո՞ւ չես – դար ...

(7 Շար.)

նեն : Նշենք՝ որ նոյն տիպի հանածոյ կը պարունակեն նաեւ Խարբերդի շրջանի երկանի – Մատենի հանքավայրերը :

Լօռիի պղնձահանքերու ընդհանուր խումբին մէջ կարելի է դասել նաեւ Ստեփանաւանէն դէպի արեւմուտք, Բաղումի լեռնաշղթային հիւսիսային կողերուն գտնուող հանքերը (շրջանը մօտաւորապէս կը համապատասխանէ հին Զիպուխիէին) :

Հայաստանի պղնձահանքերու երրորդ եւ պղինձով համեմատաբար չատ ապահով քառ տեսակը Զանգեզուրի Քաջարան – Դաստակերտ հանքավայրերու տիպն է, յատկանշուած ցրուած եւ պորփիւրային հանածոներով : Պղինձի համեմատութիւնը թէեւ փոքր է (մէկէն 1,5 առ հարիւր), սակայն հանածոն կը պարունակէ նաեւ օգտագործելի քանակութեամբ արճիճ մինչեւ 0,1 առ հարիւր) :

Ներկայ Հայաստանի մէջ պղնձահանքեր կը գտնենք տակաւին Մեծ – Զորի (պղինձ – տուրմալինային եւ պղինձ – անագային), Հանքաւանի (պղնձա – մոլիպտենային), Վարդենիսի լեռներու եւ Մեղրիի շրջաններուն մէջ(երկու վերջիններն ալ՝ պղնձա – մոլիպտենային) :

Հինէն ի վեր ծանօթ էին նաեւ Գետափի պղնձահանքերը, որոնք սակայն ներկայիս կ'իյնան Արտէյլանական Ս. Ս. Հանրապետութեան սահմաններէն ներս (Դաչկեսանի շրջան) :

Քիմիական – հանքաբանական բազա – դրութեան տեսակէտէն՝ հայկական հանքավայրերու պղինձի հանածոները կը պատկանին առաւելաբար սուլֆիդներու դասակին : Հիմնական հանքային է պղնձախրքարը (քալքոպիրիտ), կան նաեւ յարակից տեսակներ, ինչպէս՝ բոռնիտ, քալքոզին, եւն. : Կան նաեւ սուլֆօ – արճիճներ, ինչպէս՝ տեննանտիտ եւ էնարգիտ :

Սուլֆիդներու այս առաւելութիւնը, պղինձի արտահանման եւ դաման կողքին որպէս կարեւոր ենթա – արտադրութիւն՝ հնարաւոր կը դարձնէ ծծմբային կապի ստացումը : Ծծմբային կապը կը ծառայէ ծծմբական թթուի համադրութեան : Արդէն իսկ Հանրապետութեան չրջանին՝ Ալավերդիի, Սիսիմադանի եւ Գետաբեկի պղնձահանքերը պղինձին հետ միաժամանակ կ'արտադրէին նաեւ հրաքարը (պիրիտ, որու առատ օդի մէջ կի – զումը ծնունդ կուտայ ծծմբային կապի) որ գործու կամ Դոնեցկի աւազանը կ'ուղարկուէր՝ ծծմբային թթուի պատրաստութեան համար : Ներկայիս ծծմբային կապի ստացումն ու ծծմբական թթուի համադրութիւնը կը կատարուին նաեւ Հայաստանի քիմիական գործարաններուն մէջ :

Հարկ պարտ Հայաստանի վերոյիշեալ հարուստ պաշարներէն գատ, Ա. Սօլաղեան իր աշխատութեան մէջ կարեւորութեամբ կը յիշատակէ Տրապիզոնի եւ էրգանի – Մատենի (Խարբերդէն չուրջ 60 քիլմ. հարաւ – արեւելք) պղնձահրաքարի բազմաթիւ հանքախումբերը, մինչեւ այսօր իսկ մասամբ միայն շահագործման ենթակայ : Ան առանձին հանքավայրեր կը մատնանշէ նաեւ Կիրասոնի, Գիւմիւշխանէի, Բալուի, Արզուինի եւ Կարնոյ շրջաններուն մէկ :

ՀՐԱԶ ՏԱՄՆԱՊԵՏԵԱՆ

(4 Շար.)

ՋԱՏԿԱԿԱՆ ՏՕՆԵՐԸ
ԿԵՍԱՐԻՈՅ ՄԷՋ

—o—

Կեսարիայէն կը գրեն .—

Կեսարիոյ վաստակաւոր եւ բարեջան հոգեւոր հովիւ Տ. Հայկազուն Աւագ քահանայ Կարապետեան 24 տարուան իր բարւօք պաշտօնավարութենէն վերջ այլեւս յոգնաբեկ ու պարտասուն եւ հիւանդ ըլլալով, Ս. Պատրիարք Հօր հրամանով քառասուն օր առաջ վերադարձած էր Պոլիս, իր ընտանեկան պարագաներ – րուն մօտ մնալու եւ դարմանուելու համար :

Այսպէսով ,Կեսարիոյ Սուրբ Աստուածածին նախկին Առաջնորդանիստ եկեղեցին առանց հոգեւոր պաշտօնեայի մնացած էր : Տեղւոյս Թաղական Խորհուրդը վերջերս թէեւ կրկնակ հեռագրերով Պատրիարքարանէ խնդրած էր որ գոնէ Աւագ Շաբթուան եւ Ս. Յարուկի օրերուն արարողութիւնները կատարե – լու համար քահանայ մը ղրկուի իրենց, սակայն այս պարտականութիւնը ստանձնելու տրամադիր որեւէ եկեղեցական կարելի չէր եղած գտնել :

Հետեւաբար, Ս. Պատրիարք Հայրը փոխանորդ Տ. Յարութիւն քահանայ Հալաճեանը, Տ. Հայկազուն հօր բնակարանը դրկելով յանձնարարած է անոր այս տարի ալ Գայսէրի երթալով, կատարել Աւագ Շաբթուան եւ Ս. Յարութեան օրերու արարողութիւնները եւ 15 օրէն վերադառնալ Պոլիս :

Հակառակ իր առողջական փափուկ վիճակին, Տ. Հայկազուն քահանայ փութաց Կեսարիա, եւ Խաւարման ու յաջորդ օր ալ Աւագ Ուրբաթ առաւօտեան եւ եկեղեցական արարողութիւնները կատարեց : Շաբաթ օր ալ Ճրագալոյցի պատարագը մատոյց եւ հարիւրաւոր երկսեռ ծոմապահներու Հաղորդութիւն տակարարեց :

Ս. Յարուկի առաւօտուն ալ իր օդնականին հետ օրուան օրնական երեցողութիւնները կատարելով դարձեալ Յարութեան պատարագը մատոյց եւ հաւատք, յոյս, սէր եւ անմահութեան բնաբանով խօսեցաւ եւ մխիթարեց ժողովուրդը :

Կուսակալ Քեազըմ Անադոլ անհան – դէպի ընտրութիւնները, իր կողմէ փոխանորդ – բար ղրկած էր ոստիկանապետը որու կ'ընկերանային նաեւ պաշտօնատարներ : Ներկայ էին նաեւ իր տիկնոջ հետ, պետական հիւանդանոցի վիրաբուժապետ Տօքթ. Նիւզալի Թուրունչ որ անցեալները վիրաբուժական կարեւոր գործողութեամբ մը փրկած էր Տէր Հայրը իր հիւանդութենէն, Թալասի ոստիկանապետը եւ Տիկինը, Պողոսլեանէ, Կէմէրկէկ, Կիւվէկ ու Թալասէ եկած ուխտաւոր աղջկայինները եւ բոլոր ներկաները ու ժողովուրդը Պատարագէն վերջ Առաջնորդարանի սրահը երթալով, ժողովուրդին հետ, օրուան տօնը եւ Տէր Հայկազուն Հայրը ու Թաղական Խորհուրդը շնորհաւորեցին ու պատուասիրուեցան :

Այսօր ալ, որչափ որ ձայնը մարած էր, Տ. Հայկազուն Հայր ժողովուրդին վերջին պատգամը տուաւ, Ս. Յարուկի Մեռելոյ – յին առթիւ դարձեալ պատարագեց եւ հոգեհանդստեան ընդհանուր պաշտօն կատարեց եւ ապա գերեզմանատան մէջ հոգեհոյները օրհնեց, լուսարար Պ. Վահանի մատնակցութեամբ : Տէր Հայրը Ս. Յարուկի առթիւ շնորհաւորական հեռագիրներ ղրկած է Ամեն. Ս. Պատրիարք Հօր եւ իր փոխանորդին :

ՁԱՅՆԵՐ ԳԱԻԱՌԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ ՄԱՐՍԷՅԼԻ ԹԱՂԵՐՈՒՆ ՄԷՋ

—o—

ՄԱՐՍԷՅԼ, (Ցառաջ).— 1964ի Զատիկը աննախընթաց կերպով տօնուեցաւ Մարսէյլի եկեղեցիներու մէջ եւ դաղու – թըս ապրեցաւ աւանդական օրեր : Այս վերակենդանութիւնը կը պարտինք այն հոգեկան խանդավառ չունչին զոր բերաւ մեզի, նոր առաջնորդը՝ Արտաւազդ Եպիսկ. Թրթռեան, որ Ծաղկազարդի ու Զատկի օրերուն պատարագեց Պուլվար Օտտոյի եւ Պօմոնի եկեղեցիներու մէջ եւ նախապահեց աւագ շաբթուան արարողութիւններուն այցելելով իւրաքանչիւր թաղ : Աւագ շաբթուան առթիւ հիւրաբար մեր քաղաքը կը գտնուէր նաեւ Ան – թիլիասի մխիթարեան հայրերէն Մեսրոպ վարդապետ Աչճեան :

Բայց Զատիկը միայն մէկ օր չէ, այլ քառասուն օրեր կը տօնեն Քիսուսի հրաչափառ յարութիւնը, ու քրիստոնէու – թեան յաղթական այս բացառիկ օրերէն մին, ապրիլ 12ը, աշխարհամատրան կիրակին փառահեղ կերպով տօնուեցաւ Սէն Լուի Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ ուր Առաջնորդ Հայրը մատուցանեց պատարագը :

Արդէն կանուխէն հոծ բազմութիւն մը խուժած էր եկեղեցի ու երբ Արտաւազդ Եպիսկ. չքեղ թափօրով եկեղեցւոյ բակէն «հրաշափառով» առաջնորդուեցաւ դէպի խորան, ժողովուրդը ոտքի , դունէն ու պատուհաններէն հետեւեցաւ պատարագին :

Եթէ մեր տարէց մայրերն ու հայրերն արցունքոտ աչքերով իրենց աղօթքը կը մխացնէին պատարագիչի աղօթքներուն , երիտասարդութիւնը մեծ թիւով ներկայ էր եւ երկիւղածութեամբ հետեւեցաւ ու ունկնդրեց իր Առաջնորդին պատարագն ու քարոզը :

Ներդաշնակ ու ոգեւորիչ երգեցողու – թեամբ կատարուեցաւ պատարագը , ու դպրաց դասուն մաս կը կազմէին սիրա – յօժար կարգ մը դպիրներ, եւ դարձեալ Թափօրով, շրջելով հաւատացեալներու ամբոխին մէջ, տալով իր հայրական օրհնութիւնը առաջնորդ հայրը առաջ – նորդուեցաւ աւանդատուն :

Առողջ երիտասարդութեան ներկայա – ցուցիչներէն, հայ արհեստաւորները, թեւիկ – ներն ու գայլիկները առաջնորդութեամբ իրենց խմբապետուհիներուն աւելցուցին փայլը այս օրուան, հաստատելով հայ սկաուտներու բարենպատակ ու հայեցի մտահոգութիւնները մեր գաղութին մէջ :

Տալով իր օրհնութիւնը Սրբազան Հայրը ըսաւ .— Ամէնք մարմնով , մտքով ու հոգւով եւ ըլլաք հայ ժողովուրդի հարատարագ զաւակներ » :

Դժուար է գտնել բառեր ու ածականներ նկարագրելու համար այս անմոռաց նալի օրը եւ մեկնումի պահուն հաւատացեալներու խօսքն էր «վերջապէս մեր եկեղեցին ալ տեսաւ եպիսկոպոսական պատարագ մը չնորհիւ մեր նոր առաջնորդին » :

ԿԱՐՕ

ՔԻՉ ՄԸ ԺՊԻՏ

Մէկ օրէն միւսը երախայի մը ծնունդը սպասող տիկին մը հրաւիրուած է թէյ առնելու իր բարեկամուհիին մօտ , ուրիշ հրաւիրեալներու հետ : Քիչ մը ուշ մնացած ըլլալով, աճապարանքով կ'իջնէ սանդուխէն եւ ահա, ոտքը կը սահի եւ կ'իյնայ վար : Շատ վախցած՝ կը մտնէ բարեկամուհիին յարկաբաժինը եւ յուղմով կը պատմէ դէպքուն եկածը :

— Երեւակայեցէք, ճիշդ փորիս վրայ ինկայ ... Սարսափելի է... Վատահ եմ որ երախաս ծնելուն, դէպքուն վրայ պիտի կրէ սանդուխի աստիճաններու հետքը ...

— Բնաւ մի վախնաք, տիկին, կը մխիթարեն տիկինը : Մայրս, իր յղութեան շրջանին, առտու իրիկուն կրամաֆոն կը նուագէ եղեր : Երեւակայեցէք, ծնելէս քանի մը շաբաթ առաջ, ձայնապնակներու մեծ տուփ մը, վերը դարակը տեղաւորելու ժամանակ , եղածին պէս կ'իյնայ մօրս դէպքուն եւ փորին վրայ : Բայց տեսէք, թէ տիկիս բը – նաւ չէ վնասած ինծի . ամբողջովին առողջ եմ եւ փաթաթ Աստուծոյ , բան մը չունիմ , բան մը չունիմ , բան մը չունիմ , բան մը չունիմ , բան մը չունիմ , բան մը չունիմ , բան մը չունիմ ...

ԽՈԴԵԴԱՆ

—o—

— Ապա քո կարծիքով ի՞նչ են եղել դրանք :

— Շնեը :

— Եւ ինչո՞ւ արձակեցիր :

— Որովհետեւ նա իր մշակի վարձը չէր տալիս :

— Քեզ յայտնի՞ է , ռամիկ , որ Գոձ մէջ ալան մեռել է եւ նրա մահուան պատճառը դու ես :

— Սխալ է, էֆէնտի: Ես նրա վրայ չեր արձակել եմ երկու տարի առաջ , իսկ նա վերջերս է մեռել :

— Միեւնոյնն է, ցնցումը նա ստացել է այդ օրուանից: Փաչան կարղադրել է , որ քեզ աքսորեն Միջագետք: Գործը իմ ձեռքին է : Ա՛յ, սա է քո գործը : — Այդ ասելով Թալիպ էֆէնտին մի ինչ որ բուղթ հանեց եւ ցոյց տուեց Աատուրին :

— Գանի՞ ոսկիով կարելի է հարցը փակել, էֆէնտի, — կարճ ու կտրուկ հարցրեց հովիւը :

— Ամենաքիչը տասը ոսկով :

— Բայց իմ ունեցածը ոսկի չէ :

— Ապա ի՞նչ է :

— Հին ոսկեդրամ: Իմ կնոջ թաղից պոկեցի :

— Իսկ կարմիր ոսկիներդ ի՞նչ եղան:

— Ես կարմիր ոսկի չունեմ, էֆէնտի : Մի քանի հատ կար՝ հարսանիքիս վրայ ծախսուեց :

— Հարսանի՞ք : Հարսանիք անում էք, իսկ փաչային մոռանո՞ւմ էք բաժին հանել,— նկատեց ոստիկանապետը խոժոռ դէմք ընդունելով :

— Անհոգ եղէք, ես ձեր բաժինը բերել եմ :

— Կաթեցրու, — առանց չարունակութիւնը լսելու, ասաց Թալիպ էֆէնտին , մէջքով դառնալով՝ դէպի Խոզեղանը , ձախ ձեռքը եռեւում պահած :

Աատուրը տեսնելով, որ ինքը գործ ունի մի բացայայտ կաշառակերի հետ , ոսկիները ծոցից հանելով եւ մէկ , երկու , երեք հաշուելով իրար եռեւից ղընդացրեց ոստիկանապետի բռի մէջ :

— Մէկ էլ դիր, հինգերորդն էլ դիր , վեցերորդն էլ ...

— Հերիք չեղա՞ւ , էֆէնտի՛ :

— Գոյիր , ասում եմ, ես դրա ծլնկոցը չատ եմ սիրում :

— Էս մէկ հատն էլ Թող ինձ մնայ , աղա, կնոջս ճակատին պիտի կախեմ ...

— Կաթեցրու, — բուռը եռեւում խաղացնելով, հրամայեց էֆէնտին :

— Լաւ, էս մէկն էլ դաւառապետի պատուին, — նկատեց Խոզեղանը քմծիծաղով, աննկատելի թքեց վրան եւ կաթեցրեց վերջին ոսկին: Դուրեկան, հընչեղ մի ձայն արձակելով, եօթերորդ ոսկեդրամն էլ ընդալով պահեց մխանների վրայ :

— Սաղ օլսուն, — գոհունակութեամբ դոչեց ոստիկանապետը :

Թալիպը, որ մինչեւ այդ բոլ մէջ մատներով չօչափում էր ոսկիները, երեսով շուռ եկաւ դէպի հայ չինականը եւ նկատեց, որ դրանք խոշոր, փայլուն ոսկեդրամներ էին՝ մի վեհատեսիլ թագաւորի պատկերով :

— Ո՞վ է,— զարմացած հարցրեց էֆէնտին :

— Տիզրան Թագաւորն է :

— Ե՞րբ է ապրել :

— Սրանից մօտ երկու հազար տարի առաջ :

— Ուրեմն դուք, Հայերդ, երկու հազար տարի առաջ Թագաւո՞ր էք ունեցել, — բարկացած դոչեց ոստիկանապետը :

— Աւում են՝ ունեցել ենք :

— Զլինի՞ թէ սա է կառուցել Տիզրանակերտ քաղաքը:

— Հրամանքդ, էդպէս են ասում :

— Դու եղե՞լ ես Տիարպէքիրում :

— Ես չեմ եղել, բայց հայրս չատ է եղել: Էդ դրամները նա է գտել աւերակների մէջ :

— Երեւի դուք էս պատկերին նայելով ուզում էք ձեր կորած Թագաւորութիւնը վերականգնել :

— Մենք նոր Թագաւոր չենք ուզում , էֆէնտի: Մեր նոր Թագաւորի անունը Աբդուլ Համիտ է :

— Ապա ի՞նչ էք ուզում :

— Ազատութի՛ւն :

— Ազատութի՞ւն : Դու ճանաչո՞ւմ ես Մաքամոլոր Առաքելին :

— Լսել եմ նրա մասին, բայց իրեն չեմ տեսել :

— Էդ էն մարդն է, որ կողովով ոուս կին է բերել մեր ազգութեան սահմանից ներս :

— Ուրեմն քաջ սիրահար է եղել , որ չալակով օտար կին է բերել մեր երկիրը: Բայց ես լսել եմ , որ նա էդ կնոջն ան – տառումն է դտել, — խօսեց Աատուրը:

— Էդ ինքն է պատմում, որ իրրեւ թէ անտառումն է դտել : Ո՞վ կը հաւատայ էդ հէքեաթին : Ռուս կինը որտեղի՞ց բուսաւ մեր անտառում :

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ԿԱՐԴԱՑԵՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ «ՅԱՌԱՋԱ»Ը

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այրի Տիկին Ագնէս Իյնէճեան, զաւակները եւ թոռները կը ծանուցանեն թէ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի՝ այս Կիրակի Փարիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցւոյ մէջ իրենց ամուսնոյն, հօր, եւ մեծ հօր՝

ՅԱԿՈԲ ԻՅՆԷՃԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ :

Կը հրաւիրուին հանդուցեալին յիշատակը յարգողները :

×

Տէր եւ Տիկին Գառնիկ Յովհաննէսեան, Տէր եւ Տիկին Ալեքսան Մարտիրոսեան կը ծանուցանեն թէ այս Կիրակի, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Փարիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցւոյ մէջ, իրենց հօր՝

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

մահուան քառասունքին, ինչպէս եւ իրենց մօր՝ կատարիւնէ Միւնասեանի մահուան 16րդ տարելիցին առթիւ :

Կը հրաւիրուին ողբացեալներուն յիշատակը յարգողները :

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Կապ. Խաչի Շաւիլի մասնաճիւղը չը-նորհակալութեամբ ստացած է Այրի Տիկ. Լիւսի Օհանեանէ եւ ընտանիքէն երեսուն ֆր. փոխան ծաղկեպսակի վաղամեռիկ Ժողէֆ Փափազեանի մահուան առթիւ :

ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐԸ

Կապոյտ Խաչի Փարիզի մասնաճիւղին եւ մասնակցութեամբ՝ ԶՈՄԱՆ :

ՄԱՅԻՍ 10ԻՆ

ՊԱՏԱՐԱԳ ԼԻՈՆԻ ՄԷՋ

ԼԻՈՆ.— Ազգ. Մուրճիւնս պատիւ ունի ծանուցանելու որ այս Կիրակի օր-ուան պատարագին մաս պիտի կազմէ «Կոմիտաս» երգչախումբը, ղեկ. Պ. Մ. Օճլաձի, դպրաց դասը՝ դպրապետու-թեամբ Պ. Յ. Հաբիլեանի :

Սիրով կը հրաւիրուի հաւատացեալ ժողովուրդը :

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ

«ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՕՐԸ»

24 Հոկտեմբեր Շաբաթ դիւերէն մին-չեւ լոյս, Զ. Թաղամասի քաղաքապետա-րանի սրահներուն մէջ :

×

ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՕՐԸ

Մայիս 24ին Սորպոնի Մեծ Ամփիթատրոնին մէջ :

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳ

ՎԱՏԻԿԱՆԻ ՁԱՅՆԱՍՓԻՒՌԷՆ

Միջին ալիք 196 մեթր :
Կարճ ալիք 31, 10 – 25·55, 19·84 :

Այս Կիրակի, 19 Ապրիլ 1964, Հոր-մի ժամով՝ 10·30ին, Վատիկանի Ռատիոկանը պիտի սփռէ Հայկա-կան ձայնաւոր Ս. պատարագը :

Պատարագը պիտի մատուցանէ Մը-խիթարեան Ուխտէ՝ նորօծ Հ. Վըր-թանէս Վ. Ուլուհոճեան : Պիտի քա-րոզէ Ներսէս Ծ. Վ. Սեթեան, նիւթ ունենալով, «Յարութեան Ու-րախութիւնը» :

Հ. Յ. Դ.

ԱՐԵՒՄՏԵԱՆ ԵՒՐ. Հ. Յ. Դ. Կ. Կո-միէն ընկերական ընդհ. ժողովի կը հրաւիրէ կրօնապլի, Լանսէյի եւ Ռընա-ժի բոլոր ընկերները այս Շաբաթ, սովո-րական հաւաքատեղին : Օրակարգ.— Զե-կուցում ընդհ. ժողովի :

Ներկայ կ'ըլլայ Կ. Կ.ի ներկայացու-ցիչը :

ԻՍԻ.— Հ. Յ. Դ. «Զաւարեան» կոմի-տէն ընկերական ընդհ. ժողովի կը հրա-ւիրէ իր ընկերները այս Շաբաթ, ժամը 20·30ին, Խրիմեան սրահին մէջ : Բոլոր ընկերներու ներկայութիւնը անհրաժեշտ է : Բացականները նկատի պիտի առնուին :

ՊԱՆԵԼՕ – ՔԱՇԱՆԻ Հ. Յ. Դ. «Արծիւ» ենթակոմիտէին ընդհ. ժողովը այս ե-րեքշաբթի, ժամը 20·30ին Անթոնի : Կա-րեւոր օրակարգ :

ԿԸ ՓՆՏՌՈՒԻ

Տիկին Արաքսի Քէօքլեան (ամուսինը՝ Ղուկաս) կեսարացի կը փնտռէ մօրաքրո-ջը աղջիկը եւ իր ամուսինը, նոյնպէս կեսարացի՝ Աբրուս եւ Յարութիւն Վէղիր Օղլու (հօր անունը Ղապէր) եւ իրենց զա-ւակները՝ աղջիկը՝ Պէաթրիս եւ տղան՝ Սուրէն : Տեղեկացնել հետեւեալ հաս-ցէին.— ՏԻԿԻՆ ԱՐԱՔՍԻ ՔԷՕՔԼԵԱՆ,
Rue Stara Planina No 12
KOLAROVGRAD
BULGARIE

IMPRIMERIE SPÉCIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ԱՊՐԻԼ 11-24 Ը ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

Ապրիլեան եղեռնի տարեդարձը կ'ոգեկոչուի այս Ուրբաթ (24 Ապրիլ) ժամը 20·30ին Քատէի սրահը, Րիւ եւ մեթրօ՝ Քատէ : Նախաձեռնութեամբ Ապրիլեան Սերունդին :

ԿԸ ՆԱԽԱԳԱՀԷ — ԲԱԲԳԷՆ ԳԱՎԷՋ
ԿԸ ԽՕՍԻՆ՝

Պ. Պ. Ժ. ԴԱՏԱԽՈՐԵԱՆ ԵՒ ԱՍԱՏՈՒՐ ՔԷՕՍԷԵԱՆ (ՄԱՐՍԷՅԼԻԱ)

Օրուան պատշաճ գեղարուեստական յայտագրին կը մասնակցին.— Պ. ՔԱՄԹԱՆԻԷ (սրինդ), Օր. ԷԼԻԶԱՊԷԹ ՊԻՆՈՇ (տաւիղ), Օր. ՎԱՐԹԱՊԵՏԵԱՆ (դաշնակ) : Կ'արտասանէ Օր. ԹՕՓԱԼԵԱՆ

քառեակ ղեկավարութեամբ՝ ԿԱՐՊԻՍԻ ԱՓՐԻԿԵԱՆԻ եւ ՄԿՐՏԻՉ ՊՕՂՈՍԵԱՆ (երգ)

ՎԱԼԱՆՍԻ ՄԷՋ

Նախաձեռնութեամբ Ազգային Միու-թեան, Ապրիլ 24ին, Ուրբաթ երեկոյ ժա-մը 20·30ին, մասնակցութեամբ՝ երեք յա-րանուանութեանց ներկայացուցիչներուն :

Կը նախագահէ Պ. ՅԱԿՈԲ ԿՕՉԿԱԿԱՐԵԱՆ

Կը խօսի ՏԻԿ. ՀՈՒՐԻ ԻՓէՔԵԱՆ

Խօսք կ'առնեն նաեւ՝ Տարօն Աբեղայ ձէրէճեան եւ Տոքթ. Գոհարեան (Ֆրան-սերէն) եւ Պ. Աբրահամեան՝ Ազգ. Միու-թեան կողմէ :

ԱՆԾԱՆՕԹ ՋԻՆՈՒՈՐԻՆ ԲՈՑԸ

Ինչպէս ամէն տարի, այս տարի ալ Հայ Նախիին Ռազմիկներու եւ Կամաւոր-ներու Միութիւնը, հրաւիրուած է առան-ձին, արձարձելու Անծանօթ Զինուորին Բոցը, Ուրբաթ Ապրիլ 24ին, ժամը 18·30ին :

Հայ ժողովուրդը կը հրաւիրուի իր խուռներամ ներկայութեամբ յարգելու մէկուկէս միլիոն հայ նահատակներու անմահ յիշատակը :

ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլ 26ին, Կիրակի ժամը 11ին, Փա-րիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցին, հո-գեհանգստեան պատարագ պիտի մատուց-ուի երկու պատերազմներու ընթացքին Ֆրանսական ճակատը իննակած հայ ռազ-միկներու եւ Ապրիլեան նահատակներու յիշատակին, նախաձեռնութեամբ Հայ Նախիին Ռազմիկներու եւ Կամաւորներու Միութեան :

ՆԻՍԻ ՄԷՋ

Կիրակի, 26 Ապրիլ, ժամը 15·30ին Օթէլ Սֆրիպ, 20 Ավընիւ Ժորժ Փէ-մանսօ :

Հովանաւորութեամբ՝ յանձնախումբի նախագահ՝ ՄՈՒՇԵՂ ՃԻԼԻՃԵԱՆԻ :

Կը խօսի.— Կ. ՓՕԼԱՏԵԱՆ եւ Ֆ. ՅՈՎՍԷՓԵԱՆ :

Օրուան պատշաճ գեղարուեստական յայտագիրը (Մարսէյլ եւ Նիս) :

ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ Է

ՎԻԵՆԻ ՄԷՋ

Նախաձեռնութեամբ Ազգ. Միութեան, Այս Կիրակի, ժամը 3ին, Սէրվիը կա-թոլիք :

Կը խօսի՝ Պ. Վ. ԵՂԻՇԷԵԱՆ (Լիոնէն)

Օրուան պատշաճ գեղարուեստական յայտագիրը :

ՏԵՍԻՆԻ ՄԷՋ

ՏԻՍԻՆԻ ՄԷՋ

Կազմակերպուած Ֆրանսական բան-կի Հայ Նախիին Ռազմիկներու Մի-ութեան կողմէ : Ապրիլ 25ին Շաբաթ երե-կոյեան ժամը 8·30ին, Հ. Յ. Դ. Ֆան մէջ :

SACRÉ - CŒUR

Կիրակի, Ապրիլ 26, ժամը 16·30ին Մոնմարթրի Սաքրէ – Քէօր Մայր-եկե-ղեցւոյ մէջ, Ճայնաւոր պատարագ պիտի մատուցի Ապրիլեան նահատակներու յի-շատակին :

Կը պատարագէ եւ կը քարոզէ՝ ԿԱՐԱՊԵՏ ԵՊԻՍԿ. ԱՄԱՏՈՒՆԻ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

ԼՈՆՏՈՆԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹ ԵԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸԼԼԱԼՈՎ ՓՐ ԱՆՍԱՑԻ ՄԷՋ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՅՈՒԻ

ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ «ԵՍԻ ՄԱՐԴԸ»

ԹԱՏԵՐԳՈՒԹԻՒՆ ՀԻՆԳ ԱՐԱՐ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԻ Կ'ՈՒՆԵՆԱՆ ԿԱՊ ՈՅՏ ԽԱՉԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՐՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ ՀԵՏԵՒԵԱԼ ԲՈՒԱ ԿԱՆՑԵՐՈՒ ԵՒ ՇՐՋԱՆՑԵՐՈՒ ՄԷՋ՝

ՇԱԲԱԹ, 18 ԱՊՐԻԼ
ԱԼՖՈՐՎԻԼ՝ Մեզոն – Ալֆորի քաղաքապետարանի սրահը

ԿԻՐԱԿԻ, 19 ԱՊՐԻԼ
ԻՍԻ.— ՍԱԼ ՏԷ ՖԷԹ
ԻՍԻի համար՝ Ուսանողներու՝ կէս գին :

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ, 22 ԱՊՐԻԼ
ԱՐՆՈՒՎԻԼ, Սինեմա Խոէն, Րիւ Սէն – Ժիւսթ :

ՀԻՆԳՇԱԲԹԻ, 23 ԱՊՐԻԼ
PARIS — SALLE FARALICQ, RUE YVES TOUDIC
Մեթրօ Լաճբրի կամ Ռեփիւպլիք

Ապահովեցէք ձեր տեղերը — Ներկայացումները կը սկսին ժամը 20,30–ին





ՃԱՇԱՐԱՆ
ԵԱՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ԳՐԻԳՈՐ ԹԵՒԱՆՆԱՆ
Եւրոպական, հայկական եւ կովկասեան ընտիր ճաշեր :
Առաջնակարգ կովկասեան խորովածներ
ՀԱՃԵԼԻ ՄԹՆՈԼՈՐՏ
AU CŒUR MÊME DES CHAMPS-ÉLYSÉES
4, RUE ROBERT-ESTIENNE
(coin Rue Marbeuf) PARIS-8e
Téléph. : BAL. 31-21 et 30-84
Métro : F. D. Roosevelt

ՀԱՅՐԱՆԻՔ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ԿԻՐԱԿԻ
19
ԱՊՐԻԼ
DIMANCHE
19 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9989

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9989

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ՋՄՈՌՆԱ՛ՆՔ ԿԻԼԻԿԻԱՆ

—o—

(1909ի Ապրիլեան ջարդերու 55ամեակին առթիւ)

1915ի Մեծ եղեռնը իր աննախընթաց ահաւորութեամբ ղլած անցած է այն բոլոր աղէտները, որոնք պատմութեան ընթացքին պայմած են Հայութեան դէմ։

Ու երբ ամէն տարի կ'անդրադառնանք մեր անցեալին ու բարեպաշտական յարգանդ զգացումով կ'ուզենք ողեկոչել խնկելի յիշատակը բոլոր անոնց, որոնք զոհուած են յանուն ազգութեան, մեր մտածումները կ'երթան առաջին աշխարհամարտի մէկ միլիոն անմեղ հայ նահատակներուն։

Այս տարի եւս ամէնուրեք ազգովին կը տօնենք անոնց յիշատակը, մեծ յուզումով։

Պէտք չէ մոռնանք սակայն, որ 1015էն վեց տարի առաջ, 1909ին ունեցանք ուրիշ արիւնոտ Ապրիլ մը, Կիլիկիոյ մէջ, ուր ոդացինք երեսուն հազար անմեղ զոհեր։

Աբիկա նախապատերազմեան Օճախ մը էր, իրական ցեղասպանութեան, զոր ծրագրած էր դահիճը։

Օսմանեան Սահմանադրութիւնը հրատարակուած էր ինը ամիս առաջ, 1908 Յուլիս 10 / 23ին։ Թուղթի վրայ վերջ տրուած էր Սուլթան Ապտիւլ Համիտի բռնակալ վարչաձեւին։ Կայսրութեան այլազան տարրերը դարձեր էին «Օսմանցի», հաւասարազօր իրաւունքներով։ «Ազատութիւն, հաւասարութիւն, եղբայրութիւն եւ արդարութիւն» նշանախօսքերը բարձրաձայն կը հնչէին ամէն կողմ։ Հայ եւ Թուրք մտաւորականներ միասին ճառ կը խօսէին հրապարակային հաւաքոյթներու մէջ։

Բարեմօրէն կը հաւատայինք թէ վերջ դրած է ջարդերու քաղաքականութիւնը եւ իրականացած՝ Հայուն դարաւոր երազը— ազատութի՛ւն։

Երկար չտեւեց խանդավառութեան չրջանը։

Կիլիկիոյ Թուրքերը, որոնք մախան-քով լեցուած, նախանձով կը դիտէին Հայոց ուրախութեան ցոյցերը, կարծելով որ «պէյլիք» (անկախութիւն) տրուած է Հայերուն, մութին մէջ կը պատրաստէին իրենց դաւադրական ծրագիրները։

Ոճրագործ իթթիհատի գործակալները չրգալտոյանները կը կատարէին Կիլիկիոյ քաղաքներուն մէջ՝ խլրտային աչխատանքներու նուիրուած։

Զարդի նչանը տրուեցաւ Զատկի չորրորդ օրը, Ապրիլ 1/14ին Ատանայի մէջ, յանկարծական կերպով։ Առաջին զոհն եղաւ Տաւուտ Ուրֆալեան ազգային եւ պետական բարձրաստիճան դէմք մը, որ կառավարական պաշտօնատունը դա-ներ էր, տեսնուելու համար կուսակալ Ձէվատ պէյի հետ։

Ատանայի մեր հայրենակիցները քա-ջաբար դիմադրեցին չարդարարներուն եւ երկու օրուան ընթացքին կորուստներ ը երկուստեք հաւասար էին։

Սակայն չարդարարները յանկարծակիի բերին Զուբար Օվայի արտերուն մէջ աչխատող հայ գործաւորները, զրկս անխըտրաբար չարդեցին։

Քանի մը օր վերջ Տարսոն, Անտիոք եւ Կիլիկեան այլ քաղաքներ ու գիւղեր ա-նոյն ոճրագործութեան ենթարկուեցան։

Դէպքերն մէկ օր առաջ, Մարտ 31ին (13 Ապրիլ), Պոլսոյ մէջ տեղի ունեցած էր Շէյխիսլամութեան յեղաշրջական չար-ժուքը, զոր զսպելու համար Սելանիկէն Օսմանեան մարտաքաղաքը փութացած էր նակը։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՏԸ ԿՈԼ

ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ ԵՆԹԱՐԿՈՒԱԾ

—o—

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԻՃԱԿԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ Է

Ուրբաթ առաւօտ, նախագահ տը Կոլ, անակնկալ կերպով, վիրաբուժական գործողութեան մը կ'ենթարկուէր, Փարիզի Քօչէն հիւանդանոցը։

Նախագահ տը Կոլ երկար տարեկ կը տառապէր փրոսթաթէն եւ վերջին սուր տագնապ մը պատճառ եղած է որ աւելի չյետաձգուի գործողութիւնը։ Հինգչաբթի իրիկուն ժամը 9ին նախագահը, արտակարգ զաղտնապահութեամբ մը, կը հասնէր Քօչէն հիւանդանոցը, ուր Օլիվ տաղաւարին առաջին յարկի բոլոր հիւանդները կը պարպուէին եւ մասնաւոր պատրաստութիւններ կը տեսնուէին ընդունելու համար մեծ հիւանդը։ Իր սենեակին կից կը պատրաստուէր նաեւ սենեակ մը կնոջը համար եւ ուրիշներ դնդ-տը Պոնըվալի եւ բազմաթիւ պահակներ համար։

Գործողութիւնը կը կատարուէր Ուրբաթ առաւօտ ժամը 8·15էն 9·55 փրոֆ. Ապուլքէրի կողմէ, ներկայ կ'ըլլային բազմաթիւ ուրիշ մասնագէտ բժիշկներ, ինչպէս նաեւ սրտի մասնագէտներ։ Հը-րատարակուած բժշկական զեկոյցը կը յայտնէ թէ նախագահին վիճակը լաւ է։

Կը թուի թէ Քօչէն հիւանդանոցի ընտրութեան պատճառն է հիւանդանոցին մէկ բաժնին (Օլիվ տաղաւարին) կատարելագործուած վիճակը։

Փրոֆ. Ապուլքէր, ծնած է Ալժէ 1906ին եւ աչակերտն է Հանրի Մոնտորի որ անոր տուած է իր վիրաբուժական պատրաստութիւնը։ Կանուխէն սկսած է մասնագիտանալ միզագիտական եւ հոգեմարմնական բժշկութեան մէջ։ Անդամ է վիրաբուժութեան ակադեմիային։ Իրեն դիմաւոր օգնականը եղած է Փրոֆ. Քուվըլէր, ծնած 1903ին որ բժշկապետն է Նէքէր հիւանդանոցի միզագիտական ճիւղին։

Տը Կոլի գործողութեան այս լուրը, արագօրէն տարածուած, յուզում եւ անհնկնկալ պատճառած է ամէն կողմ։ Ա-պաքինման առաջին հեռագիրները ղըր-կած են՝ նախագահ Լիւզքը, Տըկլաս Հիւմ, Ալտօ Մորօ, Զալման Շազար (Իսրայէլ), Սեսար Սենկոր, Էհրարտ, Ամբնաուըր եւայլն։

Հաւանական է որ նախագահը 10–15 օր մնայ Քօչէն հիւանդանոցը, ուր իր անձնական խոհարարներն են որ կը պատրաստեն իր ճաչերը եւ հեռախօսի դոր-ձիք մը զինքը ուղղակի կը կապէ Էլիզէի։

Այս վերջինէն զօրագունդեր ղրկուե-ցան նաեւ Ատանա, իբրեւ թէ անդորրութիւնը վերահաստատելու համար։

Ատենց առաջին գործն եղաւ հաւաքել Հայոց զէնքերը եւ անպաչտպան դարձնել զանոնք։

Երկրորդ ջարդը սկսան Սելանիկի զինուորները, մեծ կորուստներ պատճառե-լով Ատանայի մեր հայրենակիցներուն եւ այրելով հայկական թաղերը։

Ոճրագործ Իթթիհատը մոռցնել տուաւ Ապտիւլ Համիտը։

1915ին անդարմանելի հարուած պիտի տար Թրքահայութեան։

Մեր մէկ միլիոնին հետ յիչե՛նք նաեւ կիլիկիոյ Ապրիլեան տասնեակ հազարա-ւոր նահատակները, որոնք զոհուեցան յանուն ազգութեան։

ՀՐԱՆՏ–ՍԱՄՈՒԷԼ

ՅՈՒՆԱՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ՊԻՏԻ ՓԼՑՆԵՆ

—o—

ՊՈԼՍՈՑ ՅՈՅՆԵՐՈՒՆ ՎԻՃԱԿԸ

Պոլսոյ վերջին թղթակիրէն (Ապրիլ 12 – 13) կը ֆաղենք հետեւեալ մանրամասնութիւնները Յոյներուն վիճակին մասին։—

Ներքին նախարար Օրհան Խօզրալ կարեւոր յայտարարութիւններ ըրաւ եր-կրէն վտարուող Հելլէններու եւ Յոյներու կացութեան մասին։

— Անոնք որ կը վտարուին եւ պիտի վտարուին Թուրքիայէն, երկրին քաղաքական ապահովութիւնը վտանգող խառ-վարարներ են, եւ իրենց այս վնասակար գործունէութիւնը փաստերով հաս-տատուած է։ Թէ ներքին եւ թէ արտաքին ապահովութեան տեսակէտով, ա-նոնց ներկայութիւնը մեր երկրին մէջ անբաղձալի նկատուած է։ Օրինական ձեւակերպութիւնները կը լրանան հետզհետէ, եւ տրուած պայմանաժամին մէջ սահմանէն դուրս կը հանուին։ Երեսուն հոգիի հրահանգ տրուած է, կան նաեւ երեք հարիւրի չափ հելլէնահպատակներ, որոնք Թուրք հայրենակիցներու յատուկ արհեստներու եւ ասպարէզներու կը հետեւին։ Անոնց ալ ազդարարուեցաւ որ թողուն այդ գործերը»։

Կառավարութիւնը «մաքրագործումի» ձեռնարկած է Ցունաց Պատրիարքարանին մէջ, եւ քննութիւն կը կատարուի բոլոր Մետրապոլիտներու եւ Սինոդի անդամներուն դէմ։ Անոնք որ անբաղձալի պիտի նկատուին եւ պիտի ճղուի թէ թըքութեան դէմ գործած են, սահմանէն դուրս պիտի հանուին։ Ազգ. Ապահովութեան ապատարկութիւնը անոնց մասին քննութիւն կը կատարէ եւ բոլոր անբաղձալի հոգեւորականները մօտերս պիտի վտարուին։

Պիտի վտարուին նաեւ Հելլէն Մչակութային Կցորդը, Եօանիս Իվրաքիս, որ Ա-պահովութեան տնօրէնութիւնը հրաւիր-ուեցաւ եւ իրեն հրահանգ տրուեցաւ։ Կցորդին կ'ընկերանային հելլէն դեր-հիւպատոսը եւ զանազան պաշտօնատարներ։

Կառավարութիւնը փակեց Ցունաց Պատրիարքարանին կողմէ հրատարակուող երկու թերթերը, — Ափօսթոլոս Անտրէաս եւ Օրթօտօքսիա, որոնց հրատարակումը վնասակար նկատուած է։

Կառավարութիւնը խստացուցած է հակակշիռը բոլոր յունական վարժարաննե-րուն մէջ, եւ այս խնդիրին մէջ բոլոր կուսակցութիւնները համամիտ են իրեն։ Պիտի փակուին այն վարժարանները, ուր դասախօսութիւնները յունարէնով կ'ըլլան։ Ձերբակալուեցաւ էրիֆիլի անուն կին մը, որ Ցունաստան դրամ կը փախցընէր, յօֆուամի տուփի մը մէջ պահելով։ Իմրոզ եւ Պօճաատա կղզիներուն մէջ եւս ամենախիստ քննութիւն մը սկսած է, եւ այդ տեղերու յունական վարժարանները փակուած են։

Սահմանէն դուրս հանուող բոլոր Հել-լէններուն մասի հետքերը կ'առնուին եւ լուսանկարները կը քաչուին։ Առջի օր վտարուածներուն մէջ երիտասարդ կին մըն ալ կայ, Քրիսթալինա, որ լուսանը-կարուած պահուն, ոստիկաններուն ը-սած է... Պատկերս լաւ քաչեցէք։

ՅՈՅՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՀԱՏՈՒՐՔ ԵՒ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՊԻՏԻ ԸՆԵՆ

Եկմտական նախարարութեան որոչու-մով, Ցունաց Պատրիարքարանը եւ եկե-ղեցիներու մէջ սպասարկող հելլէն եկե-ղեցականներն ու պաշտօնեաները չահա-տուրք պիտի վճարեն եւ կառավարու-թեան պիտի տեղեկացնեն իրենց հասոյթ-ները։

×

Կառավարութիւնը պատրաստած է ո-րոշմնագիր մը, որով Ցունաց Պատրիար-քի փոխանորդ եւ Սինոդի անդամ Հայր Էմիլիանոս, ինչպէս նաեւ Պատրիարքա-րանի դիւանապետ Ճանավարիս պիտի կորսնցնեն իրենց Թրքական հպատակու-թիւնը եւ սահմանէն դուրս պիտի հան-ուին։ Ճշդուած է որ Հայր Էմիլիանոս եւ Ճանավարիս Թրքութեան դէմ վնասա-կար գործունէութիւն մը ունեցած են, ամփոփուելով եւ ապաստանելով Պատ-րիարքարանին մէջ եւ իրենց տրուած ա-զատութիւնները լայնօրէն օգտագործե-լով։ Այս կերպով։— կը զրէ «Ճումհուրիյէթ»,— Թուրքիա պիտի փրկուի իր դէմ գործող երկու պարագլուխներէն ալ։ Հաւանական է որ կառավարութեան ո-րոշմնագիրը վաղը ստորագրուի եւ դործադրելու համար յղուի Ներքին Նախարարութեան։ Էմիլիանոս ծնած է 1915ին Հէյսկէլի, ընթացաւարտ՝ տեղւոյն Ատուածաբանական վարժարանէն, 1951ին կոչուած Պատրիարքական Փոխանորդու-թեան պաշտօնին։ Թրքահպատակ է։ Ճա-նաւարիս, որ մետրապոլիտ մըն է, նոյնպէս անդամ է Սինոդին, ծնած է Ա-թէնք։

× Ներքին նախարարութիւնը սահմա-նէն դուրս պիտի հանէ այս օրերս իննը հելլէնահպատակ ուսուցիչներ որոնք կը պաշտօնավարէին Հէյսկէլիի Ատուածա-բանական վարժարանին եւ Իմրոզի յու-նական դպրոցին մէջ։ Որոչուած է նաեւ վերջ տալ իննը յոյն ուսուցիչներու պաշ-տօնին, նկատելով որ անոնց պաշտօնա-վարութիւնը օրինապէս աւելորդ է։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Հայաստանեայց Առաքելական Եկեղե-ցւոյ Կրօնական Ընկերակցութեան ներկա-յացուցչական ժողովը գումարուեցաւ 1964 Ապրիլ 14ին, եկեղեցւոյ խորհրդա-րանին մէջ, եւ լսելէ յետոյ վարչութեան ընդհ. տեղեկագիրը, միաձայնութեամբ դնահատեց կատարուած աչխատանքը եւ տուաւ հետեւեալ որոչումները։—

Ա.— Ներկայացուցչական ժողովի աչ-խարհական անդամներու ընտրութիւնը կատարել 1964 Յունիս 14ին։

Բ.— Կրօնական Ընկերակցութեան ան-դամներուն ղրկել անուանացանկը անոնց, որոնք կը փափաքին իրենց թեկնածու-թիւնը դնել ներկայացուցչական ժողովի անդամակցութեան համար. հետեւաբար կը խնդրենք որ եկեղեցւոյ դիւանատունը տեղեկացնեն ամենուրչէ մինչեւ Մայիս 17, իրենց անունները եւ մականունները, անոնք՝ որոնք թեկնածու են։

ԴԻՒԱՆ
(ԿՆԻՔ)

ՏԽՐՈՒՆԻ.— ՄԱՐԻ ՈՍԿԱՆ

Քանի մը օր առաջ, Պոլսոյ մէջ իր մահկանացուն կնքած է ծանօթ արուես-տագիտուհի՝ դաչնակահար եւ ուսուցիչ Մարի Ոսկան – Քանթար։ Ցուղարկաւո-րութիւնը կատարուած է Ապրիլ 13ին Պէյօղլուի Ս. Երրորդութեան եկեղեցին, ուրկէ մարմինը փոխադրուած է Շիչլիի գերեզմանատունը։

Ողբացեալ արուեստագիտուհին իր ամ-բողջ հարստութիւնը (կալուած – ժառանգ եւ դրամ) կտակած է կեդրոնականին եւ Ղալաթիոյ եկեղեցիին։ Իր ամուսինն ալ՝ Ցակոբ Գանթարեան, յետ մահու, նոյն կտակը ըրած է։

Մարի Ոսկանի փափաքը եղած է որ հաստատուի Փոնտ մը, իր անունով եւ ձգած հարստութեան եկամուտով, կեդ-րոնականէն ընթացաւարտ խոստմնալից երիտասարդներ իրենց մասնագիտութիւ-նը կատարելագործեն Թուրքիա կամ ար-տասահման։

ՋԱՏԿԱԿԱՆ ԱԽԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ

Դ.

Զատկական եօթնօրեակին երկրորդ կէսը իր եռօրեայ հարուստ դէպքերու փառքով ու չուքով կը նշանաւորէ ամբողջ չաբաթը, որու կարեւորութիւնը աւելի ցցուն ու ցայտուն դարձնելու համար՝ Եկեղեցւոյ Հայրերը «մեծ» անուանած են նոյն եօթնօրեակը, «մեծ» անուանած են նաեւ նոյն եօթնօրեակին օրերը, ինչպէս յունական եկեղեցին (մեղալովմիամաօ), իսկ լատինականը՝ «սուրբ», ինչ որ եբրայերէնի՝ «շաբաթ» բառը, բայց այդ կարծիքին հակառակ՝ ինծի վերապահութիւն կը ներշնչէ բայը, որ կը մնայ նոյնը յունարէն երկու վկայութեանց մէջ, մինչ կը փոխուի հայերէն երկրորդ վկայութեան մէջ (լկեսջիճ եւ խոնարհեցուսջիճ)։ Ընդհակառակն անգլերէնը, գերմաներէնը, լատիներէնը չեն ընթանար հաւատարմաբար, որովհետեւ բնագրին մէջ «շաբաթ» բառին կրկնութիւնը կ'ընդունեն թելադրանք մը ոչ թէ բառը կրկնելու, այլ երկրորդելու, երկուքի վերածելու, մին՝ առնելով ինչպէս որ է, երկրորդը թարգմանելով հանգիստ։ Այսպէս հոն ուր հայերէնը կը գրէ «շաբաթ շաբաթուց», եւրոպական լեզուները կը գրնեն սապպա տը ռըփօ։

Արդ, սխալ է, կ'ըսեն եբրայագէտները, առարկելով թէ բնագրին «շաբաթ շաբաթուց» տարագը կը մատնանշէ տարբեր «շաբաթ» մը, զոր կ'անուանեն բացառիկ շաբաթ, արտասովոր շաբաթ, բացարձակ շաբաթ, երբ կ'արգիլուին.

1.— Ծառայական աշխատանքները, (օրէնք՝ տնական օրերու միայն յատուկ)։ 2.— Խոհագործական ազատու– թիւնները, (օրէնք՝ շաբաթ օրերու մի– այն յատուկ)։ 3.— Ամէն հրճուանք, ըստ եբրայական բարբառին՝ գնուննագ, թերեւս աննագ, բառ մը (ես։ ԾԸ։ 13), դժուար ոչ միայն գրելը հայերէն տառե– րով (հոս գրած եմ ֆրանսական տառա– դարձութեամբ, երկու ձեւով, հետեւելով եբրայերէն երկու բառարաններու), այլեւ թարգմանելը, բացատրելի՝ հոգեկան եւ ֆիզիքական վայելք բառերով միայն։ Ուրեմն «շաբաթ շաբաթուց» տարագը կը պահանջէ ոչ միայն հրաժարիլ ամէն աշխատանքէ, այլ եւ ընդունիլ ամէն ժուժկալութիւն ու զրկանք, ինքզինք զո– հելով Աստուծոյ տնօրէնին։ Եսայիի բառը գործածուած է նաեւ ածականի ձեւով (Բ։ Օր։ ԻԸ։ 54), հայերէն թարգման– ուած՝ դիւրզ (դրդանք բառէն), ֆրանսե– րէն ըստ ոմանց՝ էֆֆէմինէ։ Թէ «շա– բաթ» եւ «շաբաթ շաբաթուց» կը տար– բերին իրարեւ տարագ՝ յայտ է այն բա– յով, որ կը սահմանէ «շաբաթ շաբա– թուց»ին պարտաւորութեանց նկարագի– րը,— լկել, (դէշ չէ ֆրանսերէնն ալ՝ մոռքիֆիէ)։

Հնդամատեանին հեղինակը անչուշտ լաւ գիտէր իր լեզուն, եւ իրեն անծանօթ չէր բառին հոմանիշը, ոչ ալ եօթնօրեա– կին «եօթը» բառին այլազան գեղատաւա– րումով ստացած իմաստները մինչեւ ... երդում բառին համապատասխանը։ Ա– պահովաբար բան մը գիտէր, ուրեմն, որ կրկնեց բառը, եւ մեր պանծալի Ոսկե– դարեանները հասկցե՛ր են որ կրկներ են՝ իրենց կարգին։ Ախո՜ր որ չունիմ աստ– ղական Հնդամատեանը, զոր աչքի առջեւ ունէին անոնք ապահովաբար։

Պարզ խօսքով՝ տարբեր բաներ են չա– բաթանալը եւ «շաբաթ շաբաթուց» պար– տաւորութեանց ենթարկուիլը։ Ուրեմն երկրորդ տարագին «աւագութիւնը»։ Այժմ կիրակին եւս ցոյց կուտայ նոյն պարագան, — կայ հասարակ կիրակի, կայ տնօրէնական Կիրակի։

Հարկ է, սակայն, աւելցնել թէ Հընդամատեանին մէջ «շաբաթ շաբաթուց» տարագը իր բո՛ւնը, իր պատճառաւոր գոր– ծածութեան տեղը պիտի գտնէր Աւետա– րանին ծանօթ պատմութեամբ՝ յետագա– յին միայն, եկեղեցւոյ Հայրերուն տնօ– րինութեամբ։ Այսուհանդերձ ընդուն– ուած տարագը մնաց ու կը մնայ «Մեծ» կամ «Աւագ Շաբաթ»։

×

Աւագ Շաբթուան երկու օրերուն մասին խօսելէնք անցեալ անգամ։ Իրրեւ յաւել– ուած՝ հայկական հետեւեալ սովորու– թիւնները.—

Աւագ երեքշաբթի, Սիսեան դաւառին գիւղերուն մէջ, երեկոյեան ժամերգու– թեան պահուն, երբ կը կարդացուի տասը կոյսերուն Աւետարանը, տասը երախայ կոյսերուն Աւետարանը կարգա– կարգով կը կեցնեն Աւետարան կարդա– ցողին չուրջը՝ ի ձեռին ունենալով վա– ռած մոմեր։ Ցետոյ ափսէի մը մէջ կը ներկայացնեն տասը կրկնածալ թղթիկ– ներ, հինգին մէջ «լմաստուն» գրուած, հինգին մէջ՝ «լիմար»։ Երախաները մէկ– մէկ կ'առնեն թղթիկները, եւ այսպէս կը ճշդուի թէ ո՛վ է լմաստունը, ո՛վ է լի– մարը։ Անմիջապէս կը մարեն լիմարնե– րուն մոմերը եւ կը նախատեն, կ'ըսեն թէ լիմար պիտի մնան, նոյնիսկ կը ծեծեն դանոնք (խե՜ղճ երախաները) ու դուրս կը հանեն եկեղեցիէն։ Իսկ լմաստուններուն՝ գովասանք։

Նոյն արարողութիւնը Զանգեղուրի գիւղերուն մէջ։

Աւագ Զորեքշաբթին կը կոչուի Զիք Զորեքչաբթի։

Շուշիի մէջ՝ աղջիկները խաչխաչ հա– րելու քարը կը քսեն գետնին ու կ'երգեն.

Զի՛ֆ, չի՛ֆ, լուն չիֆ։
Զի՛ֆ, չի՛ֆ, մուկը չիֆ։
Զի՛ֆ, չի՛ֆ, օձը չիֆ։
Զի՛ֆ, չի՛ֆ, կարիճը չիֆ։
Զի՛ֆ, չի՛ֆ, չարակամը չիֆ։

Այս երգով կը հաւատան թէ չիք կ'ըլ– լան կ'անհետանան այդ բոլորը։ Այս ա– րարողութիւնը կապուած է Զորեքչաբթի օրուան՝ անոր համար, ապահովաբար, որ չիքն ու չորեքը նմանաձայնութիւն կը ստեղծեն իրենց սկզբնական վանկերու չայերով։ Այսպէս է որ Զիք Զորեքչաբթի կոչուած է օրը։

Կիները, այդ օրը, երկու քար կը դնեն իրենց տանիքին վրայ, մին՝ բարութեան քար, միւսը՝ չարութեան քար։ Ցետոյ ե– րախայ մը կը ղրկեն, որ վար բերէ քա– րերէն մին, չուշակելու համար թէ բա– րի՞ն կը մնայ թէ չարը, տարին երջանի՞կ պիտի անցընեն տնեցիները թէ դժբախտ։

Շուշեցիք այդ օրը ուխտի կ'երթան դէպի քամիին խաչերը (ռումաքխրմի՞ դէմ)։

Գանձակի մէջ՝ գիւղացիք ուխտի կ'եր– թան մկնատամի խաչերուն (չիպանի դէմ)։ Ամէնէն նշանաւոր խաչերը տըն– կուած են մէկը Ղզըլ դայա բլրակին վը– րայ (= կարմիր ժայռ,— յատկանշանա– կան է ընտրուած վայրը), միւսը էրգէճ գիւղին մօտ։ Ուխտաւորները մոմ կը վա– ռեն, կ'աղօթեն եւ ուխտատեղիէն բուռ մը հող կ'առնեն, ջուրով կը շաղախեն եւ կը քսեն մկնատամ կամ կլղտրուկ (փոք– րիկ չիպան) կոչուած վէրքերուն վրայ։ Վերադարձին, քար կը գլորեն անդունդն ի վար, որպէսզի իրենց հիւանդութիւն– ներն ալ գլոր – գլոր երթան անդունդ իյնան։ Ծառերուն կը կապեն լաթի կո– տորներ, որպէսզի իրենց հիւանդու– թիւնները ալ կապուած մնան ա... Տուն վերադառնալէ ետք՝ ուխտա... բերած հողը կը լուծեն ջուրի մէջ ու խմցնեն աղջիկներուն, որպէսզի չու... մոռնանան։

Սիսիանի մէջ մկնատամ ունեցող ուխտի կ'երթան Որոտնայ վանքը եւ ... գանին կուշտէն քիչ մը հող կ'առնեն կանթեղի ձէթով կը շաղախեն, մկնա... մին կը քսեն։ Ցետոյ տունները կը դ... րեն, «չիք կ'ընեն» հիւանդութիւն ու ... կարոյծ միջատները։

Նոյն այս Չիք Զորեքչաբթի կ... օրուան մէջ Զանգեզուրի այգեպան... կացինով կկը յարձակին պտուղ ... մերժոզ ծառերուն վրայ, կը ապտ... կարել արմատէն, բայց իրենց ընկեր... միջամտ եւ ծառին անունով կը խ... նայ պտուղ տալ, խնդրելով որ մէկ ... րի եւս սպասէ։

Եւ ահա ձեզի Աւագ Հինգշաբթի։

Տարուան մեծագոյն Հինգշաբթի... նական օրերուն ամէնէն սրտմտաթիւ... մէնէն նուիրականը։ Օրուան մէկ մա... գական արարողութեանց առաւելա... թիւով հարուստ։

Ալզասի մէջ կը կոչուի կանաչ չա... չաբթի,— այդ օրը ժողովուրդը կ... կանանչեղէն։ Միջին դարուն՝ կը խ... ուէր Բացարձակ Հինգշաբթի։

Դարձեալ, Միջին դարուն, նոյն ... մայր տաճարին հրապարակին վրայ, ... գօթեայ, կը ներկայացուէր խորհր... խաղ մը,— դերասաններ սեւ հա... կողոր (fակուլ) ի գլուխ, դիմա... մուրճերով, խոշոր գամերով, խարտ... ներով ու փշապսակով, ոմանց ուսե... վրայ՝ սանդուխ, ոմանց ձեռքը՝ ա... լեզի եւ քացախ թաթխած, ոմանց ձ... վանդակ մը ողջ աքաղաղով, ոմանց ձ... քը՝ ձողեր, վրան՝ արեւ մը որ կը ... րի եւ լուսնկայ։ Հանդիսատեսները ... պարտաւոր էին հետեւիլ թատերախա... գլխաբաց եւ ծնրադիր, ամբողջ ներ... յացման ընթացքին, վա՛յ քրիստ...

Նոյն օրը, պատանիները իրենց ... դին՝ խորան կը կանգնէին հրապար... րու վրայ, սեղան կը պատրաստէին ... զարդարէին ծաղիկներով, վառած ... րով, սուրբերու պատկերներով, նո... յացնելու համար զրախտը, ուր կը ... մէին Աստուած, Կոյս Մարիամ, ... տակները, Ցիսուս մանուկը՝ սպիտակ ... գի մը տակ։

Անցորդները նուէրներ կուտային ... բաչխուողին այս պատանիներուն։

Վերջապէս այս նոյն օրուան մէջ ... կ'օրհնուէր միւռոնը։

Ցաջորդով՝ Ոտնլուացին նկարագ... թիւնը եւրոպական եւ հայկական ... ցիներու մէջ, ինչպէս եւ հայ գիւղ... ներու սովորութիւնները Աւագ Հ... թի եւ Աւագ Ուրբաթ օրերու յատ... ի վերջոյ նշանաւոր հաւկթամարտը զանազան ձեւերով։

Շ. ՆԱՐ...

ՄԱԿԱՐԻ ՏՂԱՆ ՄԱՐԳԱՐԸ

———o———

Ու ձայն ձղեց անծեղներուն ուլ, ուլ, ուլ ...

Մարդար չափով մը զոհ կը ղրար, որ վերջապէս իր բանաստեղծութիւնը կար– դացեր էր Մամիկին։ Ու պառաւին քովէն հասակը չհկուած քալեց, բանաստեղծա– վայել հով մը տալով իր քալուածքին, մինչ պառաւը անծեղները կ'անիծէր։

Մարդար, սովորական թթենիին տակ պառկած, ջերմ երազներու մէջ ինկաւ։ Ախ թէ Եղսիկին կարդար հեղ մը։ այն աղեն իր սէրը պիտի յայտնէր ու պիտի համբուրէր ականջին քովի խալը փոք– րիկ ...

Հեղ մըն ալ լսեց պառաւ Մամիկի ձայ– նը, որ ամբողջ դաշտը բռնեց։ Կը հայ– հոյէր։

— Ես քու պապին ... չան լակոտ։

Մարդար տեսաւ, որ պառաւը իր հոր– թը կը ծեծէր ու հեռուէն կօչիկին մկկը իր գլխին նետեց։ Մարդար ստիպուեցաւ փախչիլ թուղթը ծալլելէն։

Պառաւը վայրը ձեռքին Մարդարին ե– տեւ ինկաւ։ Մարդար իր չունչն մինչեւ դերեզմանոցն առաւ։ Երբ հետեւ դարձաւ, տեսաւ, որ պառաւը դեռ կը սպառնար։ Հորթն ալ պառաւի սպառնալիքէն ու կըռ– նակին տուած ծեծէն զարհուրած, սկսաւ փախչիլ։ Հորթը պոչը վեր տնկած էր ինչպէս փախչող գինուոր մը, դրօշակը ա– զատելու քաջութիւնը կ'ունենայ։

Պառաւն սպառնաց, հայհոյեց ու անի– ծեց, երբ տանձենիներուն մօտ ցանուած դդումներուն նայեցաւ։ Հորթը դդում– ներուն մէջ մտած էր, մի քանի ծաղիկներ վար թափած, մի քանի ծաղիկներ ալ կե– րած էր։ Երբ պառաւը վրայ հասաւ, հորթին բերանը դդումի ծաղիկ կար ...

×

Աչունի մօտ էր, Դպրոցները կը բաց– ուէին։ Փալանճի Մակարը, Մարդարը դպրոց ղրկելու այլեւս խօսք չէր ըներ։ Աչունին գիւղի ժամնած տղաներ Ամերիկա– յի ճամբան ափ կ'առնէին։ Մակար առե– ւօտ օր մը, բակին մէջ պառկած կը մը– տածէր Մարդարն Ամերիկա ղրկել։

— Բա ինչո՞ւ չէ, Օղկանց Կիրոն իր տղան ղրկեց։ Խօսր թարլի, պաղչի տէր է դարձեր։ Ապայի տեղ, ձմեռները վե– րարկու կը հագնի։ Զորս տարի առաջ Օղկանց Կիրոն ով ինչ ըներ։ Հիմա գիւղի մեծամեծներէն է դարձեր։

Մակարը, կ'երեւակայէր, որ Մարդարն Ամերիկա է ու դրամ կը ղրկէ իրեն։ Այն տեղն եկեղեցիին մէջ իր մինաէրը դասի ճաղերուն մօտ պիտի ձգէր, վերարկուն պիտի հագնէր, գիւղի մեծամեծներուն հետ ժողովի պիտի նստէր։ Եկեղեցիի դործիին պիտի խառնուէր. պիտի ըսէր, որ տիրացու Գեւոն չարական թող չեր– դէ, որովհետեւ երդած տեղն գլուխը չատ կը չարժէ, մանաւանդ որ ալ ծերա– ցեր է ու ձայնը սղոցի վրայ քսուած խար– տոցի պէս կ'ելլէ։ Ամէն տարի եկեղեցւոյ խոստումի ժամանակ, մէկ օխայ ձէթի տեղ այս անգամ պիտի ըսէ, ծանր չեչ– տով մը.

— Տէր Պապ, վանքի Ջորիին սուղնոց փալան մը։

Մակարը իր գլուխ գործոցը պիտի չի– նէր մեւսաքս թելերով։ Կատորները Տի– արպէքիրէն բերել պիտի տար, եւ այն– քան լաւ պիտի չինէր, որքան իր պապին պապերուն վարպետը սուլթանի ձիուն համետը չինած էր։ Ինչո՞ւ չէ, իր պա– պերուն պատիւը բարձր պիտի բռնէր ու համետի վրայ գրել պիտի տար.

— « Ընծայ համետագործ Մակարի եւ նորա կնոջ Սարիկին»։

×

Մարդարն Ամերիկա ղրկելու համար ճամբու ծախս պէտք էր։

Մակարը դիմեց Օղկանց Կիրոյին, Թո– փալ Արութին։ Փալանճի Մակարին ով դրամ կուտար։

Կ'առարկէին, թէ նոր եղ պիտի առնեն, թէ այս տարի հունձքը լաւ չէ, թէ Մակարը ճարը կտրած այս անգամ տադրեց երէցփոխին ըսել։

Եկեղեցիէն վերջ տեսաւ երէցփո... որ փարա ոտքերով կեցած էր եկե... ճամբան։ Ուղեց մօտենալ, սակայն ... րէցփոխը, որ քթախոտ քաշելով ... ուած էր, մի քիչ դողդղան ձ... քթախոտին տուփը տեղաւորեց ու ... քալել։ Մակար մտադրեց նորէն մո... նալ, սակայն, երէցփոխը կեցաւ ու ... սաւ փռնգտալ երեք անգամ, յետոյ ... միր թաշկինակով քիթը բերանը ... ու սկսաւ քալել։

Մակարը բաւական մօտեցաւ, երէ... րէցփոխի փռնգտուկը. նորէն ... Փռնգտուկի ժամանակ մարդոց ... վեր սօթուած՝ ու մարդիկ յանկարծ ... կ'ըլլան։ Մակարը յարմար չտեսաւ ... սիլ։

Երէցփոխը նշանաւոր էր իր փռնգ... կով, արծաթեայ խոշոր ժամացոյ... իր ծանր վերարկուով. եկեղեցին ... խոշոր ու ծանր համրիչի պէս ... ձգէր աղօթքին բառերը այնպէս, ... ղովուրդին լսելի կ'ըլլար։

Ցաջորդ օրը, նորէն եկեղեցին ... բան, Մակարը մօտեցաւ երէցփոխի ... ան սանահօր նոր չինած տունին ... յէր։

(8 Շար.)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

—o—

Ե·

2— երկաթ ·— Թէեւ Հ· Հ· Պատուի – բակութեան պաշտօնական ցուցակները երկաթի անմիջականօրէն օգտագործելի հանածոներու 49 հանքավայրեր կը յի – շատակեն արեւելեան Հայաստանի եւ տասնըչորս ուրիշներ՝ արեւմտեան Հա – յաստանի մէջ, սակայն միեւնոյն այդ հրատարակութիւնը առանձին ուշադրու – թեան առարկայ կը դարձնէ Դաշկեսանի հանքախումբը միայն: Դաշկեսանը կը գտնուի Սեւանայ լիճին արեւելեան կող – մը, կուբի օժանդակ կաշկար – չայի ա – փին (Գետարեկէն հարաւ – արեւելք) : Ներկայիս ան մաս կը կազմէ Խորհրդա – յին Ադրպէյճանի :

Բացառիկ նշանակութիւն կը թուի ու – նենալ Դաշկեսանի պահեստը՝ որ 1920ին, համաձայն նոյն աղբիւրին, կը հասնէր չուրջ տասնըչորս միլիոն թոնի, աւելի քան վաթսուն առ հարիւր զուտ երկաթի համեմատութեամբ մը :

Ակադեմիկոս Մաղաքեան Դաշկեսանի երկաթի հանքերը կը դասէ հսկայ փո – խակերպումով հանքայնացած հանածոնե – րու ընդհանուր տիպին մէջ («կոնտակտ»ի հանածոներ) : Մաղաքեան այս խումբին համար կը գործածէ նաեւ «սկառնային» բառը, որ ոչ ռուսերէն կը թուի ըլլալ, ոչ ալ հայերէն իմաստ մը ունի : Հսկայ փոխակերպումը այն հանքայնացումն է, որ տեղի կ'ունենայ կաղերով, ցնդական հեղուկներով եւ շոգիներով հարուստ հը – րաբխային մակմայի մը եւ վիմոլորտի հսկայ շրջաններուն մէջ: Այսպէսով է որ կը կազմուին չատ մը սիլիկատներ, նըր – նաքարեր, ֆելտսպաթներ, ինչպէս նա – եւ մետաղային հանածոներ (ի մասնա – ւորի՝ մագնիսաքար, հրաքարեր, եւն.) : Դաշկեսանի հանածոն կը պատկանի մագ – նիսաքարի ընտանիքին (երկաթի մաս – նիսական օքսիդ) :

Դաշկեսանի տիպի հանքավայրեր են նաեւ, ներկայ Հայաստանի մէջ, Ծակերի Դաշը եւ Սուղաղեանը :

Ա· Սօլաղեան, իր կարգին խօսելէ առաք Դաշկեսանի մասին, կ'աւելցնէ՝ թէ կար – մրաքարի եւ արիւնաքարի (երկաթի բնա – կան օքսիդներ՝ երկուքն ալ) պաշարներ կան նաեւ Կովկասեան Հայաստանի հիւ – սիսային շրջաններուն մէջ, ի մասնաւո – րի՝ Տմբիր Թաչի, Թամպլուտի եւ Շա – ռախի մէջ (հետաքրքրական է որ տեղի այս անունները չհամապատասխանեն ներկա – յի անուններուն) : Հայաստանի Ատլասին համաձայն, հիւսիսային Հայաստանի եր – կաթի հանքավայրերը կը գտնուին Նո – յեմբերեանի շրջանին մէջ (Գուդարայ Լեռնաշղթայի հիւսիսային մաս) : Դժ – բախտաբար հանքավայրերու ճշդրիտ ա – նուանները եւ կարեւորութեան մասին տե – ղեկութիւններ կը պակսին :

Դարձեալ Սօլաղեանի համաձայն, ա – րիւնաքարի հարուստ խաւեր կը գտնը – ւին նաեւ աւելի հարաւ, Բամբակի լեռ – ներուն հարաւային փէչերուն՝ վարդալի եւ Մխսխանի (ներկայի Հանքաւանը) շրջաններուն մէջ: Հայաստանի Ատլասը ցոյց կուտայ երկու հանքավայրեր, մէկը Դիլիջանէն դէպի արեւմուտք՝ Բազումի շղթային հարաւ – արեւելեան կողերուն, միւսը՝ այժմու Հրազդան (նախկին Ախ – տա) գիւղաքաղաքին մօտ :

Արեւելեան Հայաստանի մէջ, երկաթի հանքավայրերու կը հանդիպինք տակա – ւին՝ Զանգեզուրի Արամազդ լերան եւ Մեղրիի շրջաններուն, ինչպէս նաեւ Ղա – րաբաղի մէջ: Քիչալայ լեռնաղաշտի (Ղարաբաղ) մագնիսաքարը, ըստ Սօլաղ – եանի, կը պարունակէ նաեւ զգալի քանա – կութեամբ տիտան :

Տեղեկութեանց պակասին պատճառաւ դժուար է ըսել՝ թէ Խորհրդային Հայաս – տանի սահմաններէն ներս ինկող հանքա – վայրերէն որո՞նք ներկայիս ենթակայ են չահագործման, եւ ինչ չափերով: Ճա – մենայն դէպս որքան ծանօթ է մեզի, Հայաստան տակաւին չունի թափծուի ճուլման բարձր – հնոցներ կամ պողպա – տի ճարտարարուեստ : Թէեւ, ըստ Ս· Մովսիսեանի, — « Հեռանկարային ժա – մանակաշրջանում Հայաստանում կը դըր – ուեն մետալուրգիայի հիմքերը : ··· Հը – րազդանի եւ Սվարթնոցի հանքավայրերի գծով ներկայումս հետախուզական աշ – խատանքներ եւ տեխնոլոգիական հետա – զոտութիւններ են կատարւում : ··· եր – կաթահանքի զգալի պաշարները եւ բարձր որակը հիմք են տա – լիս Հայաստանում կազմակերպելու որակեալ պողպատների եւ համաճուլ – ուածքների արտադրութիւն » (Հայկական ՍՍՌ էկոնոմիկայի զարգացման հեռա – նկարները , — էջ 27) :

Արեւմտեան Հայաստանի մէջ, վերջա – պէս, յիշատակութեան արժանի են Քը – պի, Գաւառի (Մշոյ շրջան), Զանհրա – կի (Տրապիզոնի շրջան), ինչպէս նաեւ՝ Վասպուրականի մէջ՝ Ղեւերի, Կիւր – ճեանի, Ամալիի եւ Մոկսի երկաթի հան – քերը : Բոլորն ալ պատմութեան ընթաց – քին կը թուին չահագործուած ըլլալ, ան – չուչտ տեղական՝ նախնական միջոցնե – րով :

ՀՐԱՉ ՏԱՆՆԱՊԵՏԵԱՆ

(5 Շար·)

ԿԱՐԴԱՑԵՔ ՏԱՐԱԾԵՑԵՔ «ՅԱՌԱՋ»Ը

«ՀՈՒՐ ՀՐՈՑ ԴԷՄ» (*)

—o—

Ցարատեւ քաջութիւն մը , սեւ օրերու եւ ժամերու երկարութեան, թոյլ տուած է Շահնուրին որ չլռէ Արմէն Լիւպէնը :

Հայը, երիտասարդ Հայը չի կրնար չնախընտրել Շահնուրը, չինտուել զայն միշտ ներկայ՝ չհինցող «Նահանջին» է – ջերուն մէջ: «Ծագումով Հայ Ֆրանսա – ցիներ » ինչպէս պաշտօնապէս կը կոչուի այս լարծուն պողոտաներու վրայ հա – սակ նետած երիտասարդութիւնը, նոյ – նացած է փիէրին հետ երբ ինք ալ սկսած է սիրել Նենէթներ :

Ժողովուրդ մը, որու կէսը մեռաւ ամ – սուան մը մէջ՝ որ Ապրիլ կը կոչուէր, չկրցաւ իր մայրերուն աչքին արցունքը սրբել երբ «Ժան Կուժոնի եկեղեցին կը պարպուէր» եւ Պոլիս գացող նամակներու թիւը կը պակսէր :

Շահնուր ուզեց լռեցնել իր մէջ Հայ դրագէտը, բայց դրագէտը չլռեց եւ այս անգամ արտայայտուեցաւ Ֆրանսերէն : Ծնաւ Արմէն Լիւպէնը, որ քիչ խօսեցաւ հայ սիրտերուն : Անոնք չգտան Շահնուր – ը, զոր կը փնտռեն , 1929էն ի վեր , բայց Շահնուր մը չի կրնար կորսուիլ բոլորին տարբեր անունի կամ տարբեր լեզուի մէջ :

Զափածոյ թէ արձակ քանի մը հատոր – ներէ ետք, այսօր Քահիէ տէ Տէգոնի եւ հեղինակին բարեկամներուն համար — ոչ վաճառման համար — լոյս կը տեսնէ նոր գրքոյկ մը՝ «Հուրք հրոյ դէմ», որու մէջ Հանրի Թոմա կը խօսի «Արմէն»ի մա – սին :

« Հանդիսիլ բանաստեղծի մը, չի նշա – նակեր միայն իր բանաստեղծութիւնները կարդալ եւ գտնուիլ «դեղեցիկ» գտնել : Կը նշանակէ, նոյնիսկ առանց գինքը ան – ձամբ ճանչնալու , մտնել տարօրինակ յարաբերութեան մը մէջ իրեն հետ, եւ իր միջոցաւ՝ լեզուին, կեանքին հետ» : Այսպէս կը սկսի Ֆրանսացի գրագէտը , որ բարեկամն է Շահնուրին՝ գրագէտին եւ մարդուն :

Ու Հանրի Թոմա չի կրնար իր եղրա – կացութեան մէջ չըսել .— Ո՛վ որ մեր դարու մէջտեղը Ֆրանսական բանաստեղ – ծութեան պատկերը գծէ, անպայման պի – տի հանդիպի այս օտարին, այդ բանաս – տեղծութեան օճախին մէջ խակ, զոր կը հրահրէ եւ որ կը լուսաւորէ իր ժպիտը» :

Արդարեւ, տեղը, զոր Լիւպէն կը գրա – ւէ, Ֆրանսական արդի բանաստեղծու – թեան մէջ, փոքր չէ: Հոդ չէ թէ գրչի իր այսօրուան Ֆրանսագիր եղբայրները ճանչցած չըլլան «Առաւօտեան Շէֆորը», ոչ ալ «Պճեղ մը Անուշ Սիրտ»ը: Թարգ – մանուած ալ ըլլան անոնք, չեն կրնար խօսիլ հայրենիք ունեցողներու կուչտ սիրտերուն: «Ունենալ ամէն բան, ընկեր, բայց չունենալ հայրենիք » : Պէտք չկայ «Արարատ ունենալ» սրտերու մէջ գիտնա – լու համար, ճանչնալու համար ամբողջ սերունդի մը ողբերգութիւնը, որ ինք – դինքը այնքան հայ կը զգայ օտար չըլլա – նակներու մէջ եւ այնքան օտար հայկա – կան չըլլանակներու մէջ : Նման խորհըր – դածութիւններ կը ծնին միշտ երբ գործի մը հեղինակը Շահնուրն է, թող Լիւպէն կոչուի այսօր, թող ըսէ ·—

« *Froidement vide je me sentis*
Quand retomba ma dépouille,
Poches retournées je me sentis.

Comme on est vain, presque mort
Poches retournées, dedans dehors ».

Թող չըսէ այլեւս ·—

« Գրածներդ ոչ մէկ Հայու կրնաւ խօ – սիլ, որքան ատեն որ անոնց մէջ « կա – րօտ» բառը չկայ··· Այո՛, մի խնդար , որովհետեւ միայն այդ չէ որ թերի է ·

Դուն արդէն գիտես, բայց թող որ յի – շեցնեմ թէ ֆրանսերէնը գոյութիւն չու – նի նաեւ «մա՛յր» բառին, «հա՛յ» բառին, «ազատ» բառին ···: Ֆրանսերէնը չկայ՝ մեր «գաղթական»ին ,մեր «որբ»ին(**) :

Ինչ փորձ ալ կատարենք, կը մնանք « արմատախիլներ » : Նոյնիսկ երբ, դիպուածով, Եւրոպա արմատ ձգած ենք: Վէրքը, բացուած վէրքը, չի սպիանար : Կ'ըսուի թէ նորերը չունին այդ «վէրքը», չեն յուզուիր եթէ նոյնիսկ հայերէն դիտեն եւ կարդան «Նահանջը»: Երանի անոնց եթէ կրցած են մարդ ըլլալ ա – ռանց հայ ըլլալու կամ ափսո՛ս անոնց որ ունենալով ամէն բան եւ չունենալով Հայրենիք կրցած են սիրել Նենէթներ ա – ռանց փափաք ունենալու «Ուտեմ քեզի , իմ Նէնէթս» ըսելու :

Հեռացանք « Հուրքի » Լիւպէնէն , մօտեցանք կրկին անխուսափելի Շահ – նուրին, բայց Շահնուրն ալ դիտէ թէ տարբեր չի կրնար ըլլալ, վասնզի ·—

« *Plus on est éveillé plus on est exilé* »

ԱՐՓԻԿ ԱԼԻՄՇԱՀ

(*) «Feux Contre Feux», Armen Lubin.

(**) «Նահաւիջը Առանց Երգի » Շահան Շահնուր :

ՍՏԱՑԱՆՔ

« Le Deuil National Arménien» publié par le Centre d'Etudes Arméniennes, sous la direction de Jacques Nazarian.

Խումբ մը հայ երիտասարդներ պա – տաստած են այս չահեկան գրքոյքը ուր կը պարզուին հայկական ջարդերու ող – բերգական մանրամասնութիւնները թի – ւերով եւ փաստերով :

ԸՆՏԱՆԻՔ ԵՒ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Թէեւ Բայազը դիպուածով էր կապուել Աստուրի հետ, այնուամենայնիւ նա գոհ էր, որ իր ամուսինը աստունցի հովիւ է, սարի մարդ: Նա արդէն մի քանի ան – գամ Իրիցանք գնալով քնել էր լեռների բարձրութեան վրայ, հովուական քուլա – պի տակ :

Ժողեղանի անդրանիկ երեխան ծնուեց 1900 թուականի գարնանը, կէս գիշերին: Նրա պորտը կտրեց Ոսկեհատը : Երբ լոյսը բացուեց, նա նորածնին գրկած դուրս եկաւ չմքը եւ, դէպի արեւելք նայելով, երեք անգամ խաչակնքեց խան – ձարուրի վրայ : Այնուհետեւ մտաւ տուն, թոնրի չուրջը երեք պտոյտ գործեց եւ , մօտենալով ծննդկանին, երեք անգամ հարցրեց :

– Ես եմ թեթեւ , թէ՞ դու :

Բայազը երեք անգամ պատասխանեց՝ ես :

— Թեթեւութիւնով անցնի , — ասաց Ոսկեհատը եւ երեխային նրա աջ կողմը դրեց :

Սակայն հազիւ երեք տարին բոլորած , այդ երեխային, տանիքին քնած ժամա – նակ, վերմակի տակից յափշտակեց ան – տառի գայլը :

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար·)

«ՅԱՌԱՋ»Ի ԹԵՐԹՈՆԸ (75)

ԽՈԴԵԴԱՆ

Իսկ մեզ յայտնի դարձել , որ նա այդ կնոջը Ղաբսի կողմերից է բերել: Դրել է կողովի մէջ, վրան կանաչ խոտ է ածել եւ անց է կացրել սահմանից : Հիմա էլ որ դուրս գաս փողոց, էդ կնոջը աղբիւրի մօտ կը տեսնես: Անունը Վարսենիկ է : Ժամերով կանգնում է աղբիւրի առաջ ու դէմն չէշակի (արեւածաղիկ) է չրթում :

— Վնաս չկայ, էֆէնտի, էսքան ժողո – վրդի մէջ թող մի հատ էլ ուրս կնիկ լինի :

— Մենք նրա կնոջից վախ չունենք, նա մեր բոի մէջ է: Մեր ցաւն էն է, որ նրա ամուսինը դիշեր ու ցերեկ օ՛ֆ – օ՛ֆ է անում :

— Երեւի մի դարդ ունի, որ օֆ – օֆ է անում :

— Ի՞նչ դարդ :

— Գիւղացի մարդը առանց դարդի՞ կը լինի :

— Չէ, երեւում է, որ բոլորդ էլ դէմ էք Օսմանեան տէրութեան: Էդ է ձեր դարտը: Ուզում էք մեր թագաւորութիւ – նը կործանել : Գնա եւ էդ բոլոր օֆ–օֆ– Աւաքելներին եւ Գէորգ Զաւուչներին ա – սա, թող դէնքը ցած դնեն : Հազար հատ Գոմսա Մելիք լինի, Զուլումաթ Սմբատ եւ Ընկնաւոր Մանօն , դուք անկարող էք մեր օսմանեան տէրութիւնը կործանել :

— Ո՞ւմ տէրութիւնն է հաստատ մնա – ցել աշխարհքում , էֆէնտի, որ սուլթան Համիտի թագաւորութիւնը մնայ: Էդ ոս – կեդրամները երկու հազար տարի առաջ ով գիտէ որ հայ իշխանի դանձարանն են եղել, իսկ հիմա եկան մտան քո բուռը :

— Լա՛ւ, լա՛ւ, վերջացրու , կարող ես դնալ, — ասաց ոստիկանապետը, ոսկի – ները դրպանը դնելով եւ խեթ նայելով հայ չինականին :

— Իսկ դո՞րթը, էֆէնտի :

— Գործը կարճուած է: Նայիր, թըղ – թերը ճեղքում եմ քո ներկայութեամբ : Բայց միւս անգամ աղանների վրայ չուն ու ղել չարձակես: Բոլոր Գոմէչ աղանե – րը մեր պետութեան հիմքն են: Նրանց մէջքին զարկողը մեր մէջքին է զարկում: Սրան օսմանեան տէրութիւն կ'ասեն : Մենք բոլորս աղնիւ մարդիկ ենք, եւ մեր թագաւորութեան չահը ամէն բանից բար – ձրը է մեզ համար :

Ժողեղանը ղդակը ծածկեց եւ դուրս ե – կաւ այդ աւազականոցից :

— Թքած քո թագաւորութեան վրայ , քո տէրութեան վրայ, — ղէպի ետ դառ – նալով դէչեց վրդովուած դիւղացին : — Վերջապէս փորձեցի ձեզ: Եւ սրա՞նք են մեր երկրի տէրերը: Սրա՞նք են մեր աչ – խարհի կառավարիչները. էս երկրա – կանջ զաւառապետը, էս Թալիպ էֆէն – տին, էս Քաչալ Աբդուլն ու Սլօ օնբաշին: Թու ձեր կաշառակեր պետութեանը : Ա – մաչէք գոնէ էն ոսկեդրամից, որ դրեցի ձեր բուռը :

Հովիւը մօտեցաւ Արինօքին: Հեռուից երեւաց իր երդիքի կապոյտ ծուխը :

— Ինչքան լաւն են մեր հողէ խրճիթ – ները եւ որքան կեղտոտ են ձեր ապա – րանքները ,— բացականչեց նա, Օնկի տանձի ծառերի տակից դէպի արեւմուտք նայելով :

Արինօքի ձորում նա մի կատուի ձագ տեսաւ, որ մլաւում էր քարերի մէջ :

— Աբի քեզ տուն տանեմ ,— ասաց Ժո – ղեղանը եւ կռանալով բռնեց կատուին : Անունը դրեց Նարդիլ եւ, թեւի տակ առ – նելով, բերեց տուն :

Այն ոսոը, որ վերջին անգամ ռանդել էր ատաղձագործ Ցակորը, արեւից չո – րանալով ընկել էր տախտակից , դրան մէջտեղ մի կլոր բացուածք առաջացնե – լով : Այդ անցքից Նարդիլին հրեց ներս:

Եօթ ոսկինների կորուստը այնքան վիշտ չպատճառեց Աստուրին, որքան ուրա – խացրեց նրան այդ փոքրիկ, անբան կեն – դանին :

———

ԼԻՈՆ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԼԻՈՆԻ ԵՒ ԱՐՈՒԱՐՁԱՆՆԵՐՈՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԷՆ

ՄԱՅԻՍ 2 — Շաբաթ *ժամը* 20·30ին

Մի՛ զրկուիք, խնամքով պատրաստուած գեղեցիկ եւ շատ յուզիչ ներկայացումէ մը:

THEATRE MUNICIPAL DE VILLEURBANNE, PLACE DE LA LIBÉRATION

ՄԱՅԻՍ 28

ՓԱՐԻԶ

Կը տօնուի 30 Մայիս Շաբաթ գիշերէն մինչեւ լոյս, Ջ. թաղամասի քաղաքապետարանի սրահներուն մէջ :

×

ՎԻՆՆԻ ՄԷՋ

Մայիս 31ին, կիրակի կէսօրէ վերջ :

ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐԸ

Կապոյտ Աչէի Փարիզի մասնաճիւղին եւ մասնակցութեամբ՝ ՋՈՄԻՆ :

ՄԱՅԻՍ 10ԻՆ

ԾԱԽՈՒ Է

Մեկնումի պատճառաւ, ծախու է ժամագործի եւ ամէն առեւտուրի խանութ մը բնակարանով : Դիմել՝

KORES

156, Avenue de Neuilly, NEUILLY

ԿԸ ՓՆՏՌՈՒԻ

Տիկին Արաքսի Քէօքլեան (ամուսինը՝ Ղուկաս) կեսարացի կը փնտռէ մօրաքրոջը աղջիկը եւ իր ամուսինը, նոյնպէս կեսարացի՝ Արուս եւ Յարութիւն Վէզիր Օղլու (հօր անունը Ղազէր) եւ իրենց զաւակները՝ աղջիկը՝ Պէաթրիս եւ տղան՝ Սուրէն : Տեղեկացնել հետեւեալ հասցէին.— ՏԻԿԻՆ ԱՐԱՔՍԻ ՔԷՕՔԼԵԱՆ,

Rue Stara Planina No 12
KOLAROVGRAD
BULGARIE

HAUTES... GAP ...ALPES

★

HOTEL RESTAURANT DE LA GARE

Տէր եւ Տիկին

ՓԻԷՌ ՋԻԼԻՆԿԻՐԵԱՆ

●

ՀԱՆԳՍՏԱՒԷՏ ՍԵՆԵԱԿՆԵՐ

ԽՆԱՄՈՒԱԾ ՃԱՇ

ԴԱՐԱՍՏԱՆ ԵՒ ԿԱՌԱՏՈՒՆ

SKI — NATATION — PATINAGE

Տարին 300 *օր Արեւ*

Ալպեան 800 *մ. Բարձունք*

●

« HOTEL RESTAURANT DE LA GARE »

TÉLÉPHONE : 086

— 1, Avenue des Alpes —

★

ՆՊԱՍՏԱՒՈՐ ԳԻՆԵՐ

T. S. C.

Ձմեռը՝ Օրը 18 Ֆ.

Ամառը՝ Օրը 22 Ֆ.

ՈՎ ՈՐ ԳԱՑ ՏՆԵՑԻ ԿԸ ԴԱՌՆԱՑ

IMPRIMERIE SPÉCIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

Հ. Յ. Փ.

ՊԱՆԵԼՕ – ՔԱՇԱՆԻ Հ. Յ. Դ. «Արծիւ» ԱՆԹԱԿՄԻՏԷԻՆ ընդհ. ժողովը այս ե – րեքշաբթի, ժամը 20·30ին *Անթոնի : կա – րեւոր օրակարգ :*

★ ԼՈՅՍ ՏԵՍԱԻ ★

Les *Vartananc,* les compagnons du Connétable Vartan Mamigonian, sont les héros et les 1036 martyrs qui, en 451, à la bataille d'Avaraïr, se sont sacrifiés à leur patrie. Aux 250.000 hommes du Roi des Rois, aux fameux Immortels, aux éléphants, Vartan ne peut opposer que 15.000 chevaliers et 45.000 manants accourus à son appel. Combat désespéré dont l'Arménie sortira pourtant victorieuse, arrêtant pour plus d'un millénaire l'invasion de l'Occident.

Vartananc est une puissante évocation historique, épique, colorée, animée, grouillant de personnages inoubliables, basée sur une étude et sur une connaissance précise des lieux et des événements. L'on comprend que Louis Aragon ait exprimé le désir de voir traduit le grand livre du dramaturge, poète et historien de l'Arménie Soviétique, T. Démirdjian.

traduit par Dikran Kirazian, présenté et adapté par Victor Gardon. 336 p. 15 F.

Editions STOCK, 6, rue Casimir-Delavigne, Paris 6e

ՆՈՒՐՀԱՆ ՓՐԻՆՔԵԱՆ

Ձեր տրամադրութեան տակ է բոլոր ճամբորդութիւններու համար

ՕԴԱՆԱՒ–ՇՈՓԵՆԱՒ–ԵՐԿԱԹՈՒՂԻ

Դիմել

Agence de Voyage

PARENTY & DESROUSSEAUX

7, Rue de Hanovre — PARIS (2e)
Métro :
4 Septembre ou Opéra
Téléph. : RIC. 79-86
RIC. 79-39

Բաց է ամէն օր, ժամը 9–12 եւ 14–18 բացի շաբաթ-էն,

ԱՊՐԻԼ 11-24 Ը ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

Ապրիլեան Եղեռնի տարեդարձը կ'ոգեկոչուի այս Ուրբաթ (24 *Ապրիլ*) *ժամը* 20·30ին *Քատէի սրահը, Րիւ եւ մեթրօ՝ Քատէ : Նախաձեռնութեամբ Ապրիլեան Սեբաստիոնի :*

ԿԸ ՆԱԽԱԳԱՀԷ

ԲԱԲԳԷՆ ԳԱՎԷՋ

ԿԸ ԽՕՍԻՆ՝

Պ. Պ. Ժ. ԴԱՏԱՒՈՐԵԱՆ ԵՒ ԱՍԱՏՈՒՐ ՔԷՕՍԷԵԱՆ (ՄԱՐՍԷՅԼԷՆ)

Օրուան պատշաճ գեղարուեստական յայտագրին կը մասնակցին.—

Պ. ՔԱՍԹԱՆԻԷ (սրինգ), Օր. ԷԼԻԶԱՊ ԷԹ ՊԻՆՈՇ (տաւիղ), Օր. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ (դաշնակ) : Կ'արտասանէ Օր. ԹՕՓ ԱԼԵԱՆ

եւ ՄԿՐՏԻՉ ՊՕՂՈՍԵԱՆ (Երգ)

Ընկերակցութեամբ՝ ԿԱՐՊԻՍԻ ԱՓՐԻԿԵԱՆԻ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

Ուրբաթ, Ապրիլ 24ին ժամը 21ին Սալ Մազքնօ, 88 Րիւ տ'Օպաճեը, նախաձեռնութեամբ Ապրիլեան Սեբաստիոնի (ՋՈՄ) :

Հովանաւորութեամբ Ազգ. Կեդր. վարչութեամբ եւ մասնակցութեամբ կաթոլիկէ եւ աւետարանական համայնքնե – րուն :

Կը Նախագահէ

ԱՐՏԱՒԱԶԴ ԵՊԻՍԿ. ԹՐԹՌԵԱՆ
(Առաջնորդ Հարաւ. Ֆրանսայի թեմին)

Կը խօսի

ԿԱՐԱՊԵՏ ՓՕԼԱՏԵԱՆ

Օրուան պատշաճ գեղարուեստական բաժնին կը մասնակցին՝ Ալիս Շամիրեան, Մարի Սիմոնեան, Օր. Արգումանեան, Պ. Պ. Ս. Տէրոյեան եւ Ժ. Գասպարեան (Արմենիա երգչախումբէն) :

Արտասանութիւն.— Գալուստ Պապ – եան, Օր. Է. Եղիկեան, Աղաւնի Մու – րատեան եւ ՍԱՐԳԻՍ ՊՕՂՈՍԵԱՆ :

Կենդանի պատկեր Հայ Արեւոյչներէ, դէկլամարութեամբ Տիկին Մ. Շամիր – եանի :

ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլ 26ին, կիրակի ժամը 11ին, փա – րիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցին, հո – գեհանգստեան պատարագ պիտի մատուց – ուի երկու պատերազմներու ընթացքին ֆրանսական ճակատը ինկած հայ ռազ – միկներու եւ Ապրիլեան նահատակներու յիշատակին, նախաձեռնութեամբ Հայ Նախկին Ռազմիկներու եւ Կամաւորներու Միութեան :

SACRÉ - CŒUR

Կիրակի, Ապրիլ 26, ժամը 16·30ին Մանմարթրի Սաքրէ – Քէօր Մայր–եկե – ղեցւոյ մէջ, ձայնաւոր պատարագ պիտի մատուցի Ապրիլեան նահատակներու յի – շատակին :

Կը պատարագէ եւ կը քարոզէ՝
ԿԱՐԱՊԵՏ ԵՊԻՍԿ. ԱՄԱՏՈՒՆԻ

ՆԻՍԻ ՄԷՋ

Կիրակի, 26 Ապրիլ, ժամը 15·30ին *Օքէլ Սէրիպ, 20 Ավընիւ ժորժ Փէ – մանսօ :*

Հովանաւորութեամբ՝ յանձնախումբի նախագահ՝ ՄՈՒՇԵՂ ՃԻԼԻՔԵԱՆի :

Կը խօսին.— Կ. ՓՕԼԱՏԵԱՆ եւ Ց. ՅՈՎՍԷՓԵԱՆ :

Օրուան պատշաճ գեղարուեստական յայտագիր (Մարսէյլ եւ Նիս) :

ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ Է

ՏԵՍԻՆԻ ՄԷՋ

Կազմակերպուած Ֆրանսական հան – կի Հայ Նախկին Ռազմիկներու Մի – ութեան կողմէ : Ապրիլ 25ին Շաբաթ երե – կոյեան ժամը 8·30ին, *Հ. Յ. Դ. Ս – մէջ :*

ՎԱԼԱՆՍԻ ՄԷՋ

Նախաձեռնութեամբ Ազգային Մի – ութեան, Ապրիլ 24ին, Ուրբաթ երեկոյ – մը 20·30ին, *մասնակցութեամբ՝ երգչա – խումբներու եւ պարուսոյցներու*

Կը նախագահէ Պ. ՅԱԿՈԲ ԿՕՉԿԱՐԵԱՆ

Կը խօսի Տիկ. ՀՈՒՐԻ ԻՓԷԵԱՆ

Խօսք կ'առնեն նաեւ՝ Տարօն Աբե – ձէրէեան եւ Տոքթ. Գոհարեան (Ֆր – քերէն) եւ Պ. Աբրահամեան՝ *Ազգ. Մի – թեան կողմէ :*

ԱՆԾԱՆՕԹ ՋԻՆՈՒՈՐԻՆ ԲՈ

Ինչպէս ամէն տարի, այս տարի Հայ Նախկին Ռազմիկներու եւ Կամա – ներու Միութիւնը, հրաւիրուած է ա – ձին, արձարձելու Անծանօթ Զինուո – Բոյը, Ուրբաթ Ապրիլ 24ին, 18·30ին :

Հայ ժողովուրդը կը հրաւիրուի խո – ւռներամ ներկայութեամբ յարգե – մէկուկէս միլիոն հայ նահատակնե – անմահ յիշատակը :

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

ԼՈՆՏՈՆԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ «ԵՍԻ ՄԱՐԴԸ»

ԹԱՏԵՐՕՒԻԹԻՒՆ ՀԻՆԳ ԱՐԱՐ

Ներկայացումները տեղի կ'ունենան ԿԱՊՈՑՏ ԽԱՉԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՐՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ հետեւեալ թուականներու եւ շրջաններու մէջ՝

ՋՈՐԵՔՇԱԲԹԻ, 22 ԱՊՐԻԼ
ԱՐՆՈՒՎԻԼ, Սինեմա Լուէն, Րիւ Սէն – Ժիւսթ :

ՀԻՆԳՇԱԲԹԻ, 23 ԱՊՐԻԼ
PARIS — SALLE FARALICQ, RUE YVES TOUDIC
Մեթրօ Լաճրի կամ Ռեփիւպլիք

Ներկայացումները կը սկսին ժամը 20·30ին :

ՎԱՐԴԱՆԱՆՔ

ԴԻՒՑԱԶՆԵՐԳՈՒԹԻՒՆ (5 ԱՐԱՐ ԵՒ 2 ՊԱՏԿԵՐ)

Կը բեմադրուի Ֆրանսահայ Ասէտ. եկեղեցիներու *Երիտասարդաց Միութեան կողմէ, հետեւեալ վայրերու մէջ եւ հետեւեալ թուականներուն :*

Մարսէյլ. *Մայիս* 2, *Շաբաթ երեկոյ, ժամը* 8·30ին, «*Սալ Մազքնօ*» : 88 Րիւ տ'Օպաճեը

Վալանս. *Մայիս* 3, *կիրակի, կէսօրէ վերջ ժամը* 3·30ին, Թէաթրը Միւնիսիփալ

Փօն տը Շէրիւի, *Մայիս* 8, *Ուրբաթ երեկոյ ժամը* 8·30ին, Սինեմա Բուայյ

Լիոն, *Մայիս* 9, *Շաբաթ ժամը* 20·30ին, 50 Րիւ Պաճսէլ :

Տէսին, *Մայիս* 10, *կիրակի ժամը* 3·30ին, *Հ. Յ. Դ. Տան սրահը :*

Վիէն, *Մայիս* 17, *կիրակի ժամը* 3·30ն, Սէրքլը Քաթոլիկ :

ՀԱՐԱՁԱԳ

ՕՐԱԹԵՐԹ

ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ԵՐԵՔՇԱԲԹԻ
21
ԱՊՐԻԼ
MARDI
21 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9990

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — No 9990

ԻՐ ՀՕՍՔԸ

ՍՈՒՓԻ ԹՈՒԱԿԱՆԸ

—o—

1915 Ապրիլ 11ը (24), թուական մըն է, որ անհնարին զարհուրանքով կը լեցնէ բոլոր մարդկային հոգիները, ա–ռանց միջավայրի խտրութեան :

Այլեւս անօգուտ է յիշել ու մանրա–մասնել պատմութիւնը : Ամէնուն չրթունքին վրայ են անոր զանազան էջերը : Հա–բեան պարկեշտ մարդիկ անդամ սոսկու–մով կը խօսին, երբ հարկ ըլլայ խօսիլ : Ամբողջ ժողովուրդի մը երիտասարդու–թիւնը, մտաւորականութիւնը, յեղոյ նաեւ նոյն այդ ժողովուրդը ոչնչացնելու այն հրէշային եղանակը որ գործադրը – ուեցաւ Թուրքիոյ երկկուան վարիչնե – րուն կողմէ, կայսերական Գերմանիոյ հաւանութեամբ եւ աջակցութեամբ, — Դէպք մըն է որ չի դանուիր նոր ժամա – նակներու պատմութեան մէջ : Հայալինչ սարսափներէն յետոյ, Թունդ իթթիհա – ական Ահմէտ Բիզա պէյն իսկ, Ծերա – կոյտի բեմէն յայտարարեց թէ՝ «Օսման–եան պատմութեան մէջ չէ արձանագրը – ուած այսպիսի բարբարոսութիւն » :

Եւ սակայն, օրուան վարիչները դոր–ծադրեցին այդ Ոճիրը, — Փրակայի ժո–ղովին Թուրք պատուիրակներն ալ անվա–րան խոստովանեցան թէ «ոճիր է» —չենք դիտեր որո՛ւ բարիքին համար — Գործա–դրեցին այնպիսի պատրուակներով, ո – րոնք հաստատուած չեն մինչեւ այսօր, նոյնիսկ Թրքական աղբիւրներէ : Միլլի կառավարութիւնը պատերազմի յորձան – քին մէջ, ժամանակ չունեցաւ Գերագոյն Առեան կանչելու ընդհ. պատերազմի պա–տասխանատուները : Երբ երկիրը խաղա–ղի, հաշտութիւնը վերջնապէս կնքուի եւ մարդիկ տրամադրութիւն ունենան, ան–շուշտ այս կէտն ալ կը վերաքննեն, դոնէ պատմութեան համար : Ամէն պարագայի մէջ, Ապրիլ Տասնմէկը սուգի եւ սար – ափի Թուական մըն է մեզի համար, եւ մենք խորին տրամութեամբ, երկիւղա – ծութեամբ կը խոնարհինք այն օրերու բոլոր մեռելներուն առջեւ, ծանօթ թէ անծանօթ, մանուկ թէ ծերունի ...

Եւ, մեր Սուգը յիշելով, մենք ուրիշ – ները վիրաւորելու մեղքը գործած չենք ըլլար : Մարդկային է վիշտը, ինչպէս մարդկային է ուրախութիւնը :

×

Ամբողջ սերունդ մըն էր որ ոչնչացաւ, այն Թուականին : Ո՞չնչացա՞ւ : Մարդիկ կը մեռնին, սերունդներ կը հասնին, բայց անպատճառ հեռք մը կը ձգեն ի – րենց ետեւէն, Լոյսի չող մը, յոյսի կա – թիլ մը, գաղափար մը, կորո՛զ մը : Եւ, կ'ուզենք հաւատալ թէ մեր մեռելները ա–նէնց չատ ունեցան այդ առաքինու – թիւնը : Անոնք ձգեցին հետք մը, որ կըր–նայ եօթն անգամ եօթանասուն սերունդ ոչնչուրել : Անոնք մեզի Թողուցին Թան – կային կտակ մը Աչխատանքի եւ ստեղ – ծարծուքեան մասին, հաւատքի եւ յա–րատեւութեան մասին, չարքաշութեան եւ ազնիւութեան մասին : Անոնք մեզի ա – ռաջնդին կտակ մը, որ կրնայ անչէջ վառել մեր բուխերիկները, եթէ միայն դիտնանք հաւատարմօրէն ընթանալ ի – րենց ճամբուն վրայ :

Ամբողջ « խորհուրդ խորին » մը՝ հա – զար – հազար բազմութիւններու այդ ան–պատմելի Մահը : Եւ կը կարծենք թէ յաւերժն յարգանքը մատուցած կ'ըլլանք անոնց յիշատակին, կարելի եղածին չափ, իւրաքանչիւրը իրեն համար, թափանցե – լով այդ խորհուրդին : Բանաստեղծը մի–նէնյն ճամբուն վրայ մեռաւ զեղջուկին հետ. ծծկեր երախան եւ եօթանասուն տարեկան մամիկը միասին ոչնչացան . անկամարդ աղջիկին ու ալեւոր տէրտէրը իրարմէ նախանձելու բան չունեցան : Ամ–բողջ պատմութիւն մը՝ օրօրոցէն մինչեւ

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԽՈՐՀ. ՄԻՈՒԹԻՒՆԸ ԹՈՒՐՔԻՈՅ ԿՈՂՔԻՆ

—o—

ԽՈՐՀՐԴԱՑԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԱՆԴԱՐԱՑԻ

Մինչ ցարդ Խորհ. Միութիւնը միակն էր որ առողջ տեսակէտներ պաշտպանելու տպաւորութիւնը կը Թողուր կիպրոսի հարցին մէջ, վերջին օրերու բոլորովին տարբեր ձեւով կը մօտենար հարցին յայտնելով նոյնիսկ թէ ցարդ սխալ հաս – կըցուած են իր ըսածները :

Արդարեւ Անգարայի խորհրդային դես–պանը այցելած է ճարտարարուեստի նա–խարարին եւ յայտնած է թէ Ռուսիա պատրաստ է օժանդակելու Թուրքիոյ Հնդամեայ Ծրագրին, թէ դամ եւ թէ ապ–րանք տալով : Դեսպանը չեշտեց թէ կիպրոսի դատին մէջ Ռուսիա Թուրքիոյ կողքին պիտի կանգնի :

Տեսակցութիւնը երկար տեւած է, եւ Բիժով ըսած թէ Ռուսիա մեծ չահա – դրգռութեամբ կը հետեւի Թուրքիոյ վե – րականգնումի աշխատանքներուն, կը դը–նահատէ զանոնք, եւ պատրաստ է օգնե – լու Ծրագրի մատակարարումին :

— Մեր բոլոր խօսքերուն եւ առաջարկ–ներուն մէջ բացարձակապէս անկեղծ ենք,

---

հոգվրտիք : Եւ այս բոլորին հանդէպ մեր յուզումը, մեր ընդվզումը՝ մէկ բանով կրնայ խաղաղիլ, — յիշելո՛վ դանոնք, հետեւելով անոնց մրմունջներուն, մա – սունքի պէս պահելով ու զարդացնելով անոնց Թողած աւանդը : Մենք աւելու – Թիւն չունինք ուրիշներուն հանդէպ. ա – տելութիւնը՝ ուժի մը դէմ կ'ըլլայ. իսկ այն ձեռքը որ վարեց ու կատարեց այս բոլոր սարսափները, իր ուժովը չէր որ փայլեցաւ, այլ դաւադիր, անարժան խաղով մը : Եթէ նոր Թուրքիոյ փրկիչնե–րը այսքանը միայն ճշդեն, մեծագոյն բարիքը կատարած կ'ըլլան իրենց իսկ երկրին համար : Դարաւոր միասնաւոր – Թիւն մը քանդելէ եւ անոր կուսակիցնե – րը « հայրենիքի դաւաճան » հռչակելէ յետոյ, Նոր Թուրքիոյ վարիչներուն հա – մար չատ դիւրին է ցրուել նաեւ կանխա – կալ կարծիքները : Ոչ մէկ պարկեշտ մարդ, ի՛նչ ազգի ալ պատկանի, պիտի կրնար ջոջութեան դործ համարիլ 1915 – 16ի սարսափները : Եւ մենք հարեւաններ պիտենք որ լացեր են անոնց վրայ, աւելի ճիշդ՝ լացեր են իրենց Թշուառութեան վրայ, անզօր կատաղութեամբ ...

×

Անցնի՛նք : Անօգուտ է Թղթատել այս բոլորը : Բոլորովին նոր պատմութիւն մը բացուեցաւ մեր առջեւ, Ապրիլ Տասնը – մէկէն յետոյ : Բոլորովին այլափոխուե–ցաւ մեր հայրենիքն ալ, ինչպէս մեր կեանքն ու ճակատագիրը : Այլեւս դարձ չկայ այն ճամբուն վրայ ուր քշեցին մեզ պատերազմին փոթորիկները : « Սկիզբն երկանց» : Եւ ի՛նչ երկունք : Ժամանակա–կից ազգերը չունին այդպիսի օրինակ : Անոնք ունեցա՞ն մեզի չափ մեռել, եւ սուգ մը որ սանկ հեռուէն մօտենար մեր սուգին :

Ամէն մէկ Ապրիլ Տասնմէկ՝ Թող յի – շեցնէ մեզի, Թէ մենք անարժան ենք մեր Մեծ Մեռելներուն, եթէ չենք բերած մեր բաժինը, այդ երկուքը երջանիկ վախճա–նի մը հասցնելու եւ եկող սերունդները ամէն մղձաւանջէ փրկելու համար :

Շ.

«Ճակատամարտ», Ապրիլ 1923

ՇԱՆՕԹ.— Այս խմբագրականը չէ տպուած՝ գրաճնութեան արգելքով :

ՆԱԽԱԳԱՀ ՏԸ ԿՈԼԻ ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆԸ

—o—

Նախագահ ար Կոլի ապաքինումը կը չարունակուի բնական կերպով : Մաղ – Թանքի հեռագիրներ ու ծաղիկներ գիւրար կը հրմշակեն Քօչէն հիւանդանոցը : Նախագահ Ճոնսըն ծաղկեփունջով մը յայտնած է իր ցաւն ու մաղթանքները ներկայացուցած : Հեռագիրներ եկած են նաեւ Սէնեգէ, Ֆրանքոյէ, Թիթոյէն :

Կը ճշդուի թէ բուն իսկ դործողութիւ–նը տեսած է 25 վայրկեան, բայց ար կոլ չատ աւելի մնացած է վիրաբուժական սենեակը բացառիկ խոհեմութեան հա – մար :

Շաբաթ եւ կիրակի նախագահ ար Կոլ սկսած է բնական կերպով սնունդ առնել եւ քիչ մը քալել : Կիրակնօրեայ պատա – րագին հետեւած է պատկերասփիւռէն :

« Ցառաջ », ինչպէս բովանդակ Ֆրան–սական մամուլը, համակիր թէ ընդդիմա–դիր, ապաքինման լաւագոյն մաղթանք – ներ կը ներկայացնէ Ֆրանսայի Հանրա – պետութեան նախագահին :

ըսաւ Բիժով. մեծապէս բարեկամական դգացումներ կը տածենք Թուրքիոյ հան – դէպ : Եթէ Թուրքիա ընդունի, դրամա – պէս եւ տնտեսապէս պիտի օգնենք Թուր–քիոյ, ամէն տեսակ պիտոյք, մեքենայ, դործիք տրամադրելով փութով :

Ռուսիա վարկ պիտի բանայ նաեւ Թուրքիոյ, փոքր արհեստներուն ալ դարկ տալու համար : Այս կերպով կարելի պի–տի ըլլայ Թէքնիք նուաճումներ արձա – նագրել :

— Կիպրոսի խնդիրն մէջ մեզ սխալ հասկցաք, ըսաւ Բիժով, մենք Թուրքերու կողքին կանգնած ենք, ոչ Թէ անոնց դէմ ենք :

Ասիկա ցոյց կուտայ Թէ Թուրքիա ո – րոշած է «պօչ խաղցնել» եւ խորհրդային քարթը խաղալ : Ինչօրինակ վերջին յայ – տարարութիւնները այս ուղղութեամբ չատ յատկանշական են : Թուրքիոյ վար – չապետը չատ խիստ լեզու մը դործած է Ամերիկացիներուն նկատմամբ եւ նոյնիսկ չէ վարանած սպառնալիքներ ընել « Եթէ արեւմտեան դաշնակիցները չփոխեն ի – րենց քաղաքականութիւնը, Ատլանտեան Ուխտը պիտի կորսուի : Նոր աշխարհ մը պիտի ծնի որուն ծոցին մէջ Թուրքիա իր տեղը պիտի դտնէ : Վստահութիւն ունէի Միացեալ Նահանգներուն վրայ, բայց ներկայիս այն տպաւորութիւնն ունիմ որ սխալներուս համար կը վճարեմ :

Զօր. Կիւրսէլն ալ, իր կարդին, յայ – տարարած է Թէ եթէ Ատլանտեան Ուխ – տը անտարբեր մնայ Թուրքիոյ «արդար դատին հանդէպ, պատեհ կ'ըլլայ այն ա – տեն որ Թուրքիա կարդ մը նախաձեռ – նութիւններ ստանձնէ » : Պարզ է որ Թուրքիոյ «նախաձեռնութիւնները» տար–բեր բաներ չեն կրնար ըլլալ քան նոր սիրաբանութիւն մը դէպի «ռուս աղբա – րիկը» :

Անդին Կիպրոսի մէջ, կացութիւնը չատ դէշ է եւ միջնորդը կը խոստովանի Թէ չատ յոռետես է Անգարա ունեցած իր ա–ռաջին խօսակցութիւններէն ետք :

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ՀՈ ԼԱՆՏԱՑԻ Իռէն իշխանուհիին ա – մուսնութիւնը տեղի պիտի ունենայ Ապ–րիլ 29ին, Հռոմ, յայտարարեց իշխան Հիւկի հայրը : Հոլանտայի Թագուհին եւ ընտանիքը ներկայ պիտի չըլլան պսակի արարողութեան :

ՀՈՒԱՆՏԱՑԻ Իռէն իշխանուհիին ա – նալը : Արդարեւ որպէսզի Մոհամմետ Ռե – ԼԱՈՍԻ մէջ զինուորական պետական հարուած մը տեղի ունեցած է, առանց արիւնահեղութեան : Երկրին նոր դեկա – վարն է՝ 32 տարեկան զօրավար մը : Հա–մախմբական կառավարութիւնը տապա – լած է, իշխան Սուվաննա Ֆումա եւ իր անմիջական գործակիցները ձերբակալ –

XIème Congrès de la F.N.P.F.

—o—

Ֆրանսական Մամուլի Ազգ. Դաշնակ – ցութիւնը, Ապրիլ 16 – 17 – 18ին դումա–րեց իր ԺԱ. համագումարը Իէնայի սը–բահներուն մէջ :

Այս կազմակերպութիւնը կը բաղկանայ հինդ սենտիքաներէ, որոնց կարեւորա – գոյնն է Փարիզեան մամուլի ընկերակ – ցութիւնը : Ծանօթ է որ նիւ եորֆ Հե – րըլտ Թրիպիւնի կողքին, «Ցառաջ» օտար լեզուով միակ օրաթերթն է, որ անդամ է Փարիզեան մամուլի սենտիքային եւ այդ ձեւով Ֆրանսական Մամուլի Ազգ. Դաշ–նակցութեան, ինչպէս Փարիզի միւս բո – լոր Ֆրանսադիր օրաթերթերը :

Ցանուն « Ցառաջ»ի խմբագրութեան՝ նիստերուն եւ կոչունքներուն կը մաս – նակցէր՝ Պ. Կ. Մ. Ալէմշահ : Բացումը կատարուեցաւ Հինդշաբթի առաւօտ : Նոյն դերեկը Փարիզեան Մամուլի Ընկե – րակցութեան նախագահ՝ Հանրի Մասօ ճաշ մը կուտայ վերապահուած Փարիզ – եան օրաթերթերու խմբագրութեանց : Նոյն իրիկունը բացման մեծ կոչունք մը տեղի կ'ունենար Ամպասատէօրի մէջ նա–խագահութեամբ նախարարապետ՝ Ժորժ Փոմփիտուի :

Խօսելով մամուլի դերին մասին, Փոմ–փիտու չեշտեց թէ անոր առաջին պար – տականութիւնն է տեղեկատուութեան ճշդրտութիւնը, ապա մեկնաբանումը, լրջութիւնը որ կը չեշտէ դէպքին խմաստն ու տարողութիւնը : Երրորդ պարտակա – նութիւնն է՝ առարկայութիւնը, մանա – ւանդ հոսանքի մը պատկանող թերթե – րուն համար : Իր պատասխանին մէջ Ֆրանսական Մամուլի Ազգային Դաշ – նակցութեան նախագահը՝ Փիէր – Ռընէ Վոլֆ ծանրացաւ դլխաւորաբար մամուլի տնտեսական պայմաններուն վրայ : Ցիչե–լով Այէնի մէկ խօսքը, նախագահը ըսաւ. « Երբեք հարկ եղածին չափ հպարտ միա–քեր պիտի չունենանք որոնք դատեն, քննադատեն եւ դիմադրեն .— քաղաքին աղն են » :

Երեք օրուան նիստերու ընթացքին ծեծուած են չատ հետաքրքրական հար – ցեր եւ քանի մը անդամ « կլոր սեղաններ» կազմակերպուած են այլապէս չահեկան նիւթերու չուրջ, մասնագէտներու մաս – նակցութեամբ : Քննարկուած բանաձե–ւերը կը վերաբերին ճայն – պատկերաս–փիւռի եւ մամուլի յարաբերութեանց, մամուլի մտքի ազատութեան, թերթե – րու դրաւման, Հասարակաց Շուկայի մէջ թերթերու յատուկ դիրքին : Պատգամա – ւորները զբաղած են նաեւ թերթերու ա–ռաքման եւ յանձնումներու Թղթատա – րական անկանոնութեանց առաջքը առ – նելու, օրաթերթերու համար կենսական խնդրով :

Վերջին նիստին, ընտրուեցաւ նոր դի – ւանը որ կը պահէ Փիէր – Ռընէ Վոլֆը իբրեւ նախագահ, փոխ – նախագահ ըն – տրուեցաւ՝ Հանրի Մասօ :

Փակումը կատարուեցաւ Սէնի վրայ հացկերոյթ – պտոյտով, Շաբաթ դերեկ :

ուած են : Համայնավարները կը մեղա – դրեն Ամերիկացիք իբրեւ մեղսակից այն ցաւին որ ծնունդ տուած է պետական հարուածին :

ՊԱՐՍԻՑ Շահին Թագադրութիւնը տե–ղի պիտի ունենայ 1965 Հոկտեմբերին, 24 տարուան դահակալութենէ ետք : Այս Թագադրութեան յապաղումին պատճառը եղած է Շահին ցարդ մանչ զաւակ չունե–նալը : Արդարեւ որպէսզի Մոհամմետ Ռե–զա Փահլաւի կայսերական Թագադրու – Թեան արժանանայ, ըստ պարսկական օ – րէնքի, արու դահաժառանգը պէտք է ներկայ ըլլայ :

ՊԱՏԿԵՐՆԵՐ ՕՐԼԻԷՆ

Ա.

Դէպքեր կան, որ անջնջելի կերպով կը դրոշմուին մանուկ ուղեղին վրայ: Մարդ կը ծերանայ, կը ցնդի, կը մոռնայ երկու օր առաջ կերածն ու խմածը, նոյնիսկ տանը ճամբան, բայց չի մոռնար այդ դէպքերը: Վստահ եմ, յիշողութեանս մէջ ցմահ թարմ պիտի մնայ առաջին տաւտնակին (դեռ չէր ընդհանրացած օդանաւ բառը) թռիչքը ծննդավայրիս՝ Առափազարի վրայ:

Միթքէս ելած է թուականը. (1913 Սեպտեմբեր, համաճայն մեր «Պատմա-դիրք»ին), սակայն չատ լաւ կը յիշեմ այն օրը, երբ խլացուցիչ աղմուկ մը լե-ցուց խոհանոցը: Մեր ծխնելոյզին գա-դաթի թիթեղը կը թրթռար անսովոր ուժգնութեամբ: Ինչո՞ւ պահել, քիչ մը վախցած, մեծով – պղտիկով փողոց վա-զեցինք: Տուներուն մէջ մարդ մնացած չէր: Հոն յայտնի եղաւ, որ խժալուր վրվռոցին պատճառը օդանաւ մըն էր:

Սարսափահար, լեղինիս պատռած, ե-բեսի վրայ զետինը նետուեցանք: Մեծե-րը կը խաչակնքէին, փոքրիկները կուլա-յին կարծելով որ վերջին դատաստանի օրն է եւ սատանաները կուգան ահա՝ քաղաքը կործանելու, եւայլն:

Անտարակոյս, աւելի հետաքրքրական, աւելի ապշեցուցիչ պիտի ըլլար ըսածս եթէ այսպէս բան մը դրէի: Կրնար ճիշդ ալ ըլլալ, որովհետեւ տաւտնակը դեռ կանգառին մէջն էր: Այսօր իսկ, փա-խանգարուին մէջն է: Այսօր իսկ, փա-րիզի լայնածաւալ թերթերը երբ սկսին տարապիլ դրելիք նիւթի պակասէն, մէջ-տեղ կը հանեն սկովտական լիճերու ան-խուսափելի հրէշը՝ «ծովի օձ»ը, կամ՝ Ֆրանսական գիւղի մը վրայ կ'իջեցնեն Հրատ մոլորակի այլանդակ բնակիչները, իրենց «թռչող սկաւառակ»ներով: Ինձի ծիծաղելի կողմը այն է, որ մի'չտ ալ հաւատացողներ կ'ըլլան:

Բարեբախտաբար, «Աստուածարեալ քաղաք »ի ուսումնասիրութիւնը չատո՞նց դրել – կարդալ սորված էր: Մեծ մայրս (համի մարս, ինչպէս կ'ը-սէինք) անդամ օրն ի բուն Սաղմոս կը քաղէր՝ ակնոցը քթին: Ցետոյ, չնորհիւ կեդրոնական եւ Հայաստեաց երկրորդա-կան վարժարաններուն, նոր սերունդը բաւական ծանօթ էր Ֆրանսական, անդ-լիական լեզուներուն: Կարդ մը բնա-նիքներ (ինչպէս մերը) կանոնաւորաբար կը ստանային եւրոպական պատկերա-դարդ չաբաթաթերթեր ու ամսաթերթեր:

Հասկնալի է, ուրեմն, տաւտնակին ինչ ըլլալը չատ լաւ դիտէին: Տեսած էին նկարները: Կը մնար միայն մօտէն տես-նելը:

Որո՞ւ մտքէն կ'անցնէր, թէ կէս դար ետք պիտի աչխատէի աչխարհի մեծա-գոյն եւ արդիական օդակայաններէն մէ-կուն՝ Օրլիի մէջ:

Շատ դրուած է Օրլիի մասին, չեմ ու-զեր մանրամասնութիւններու մէջ մտնել: Կը գտնուի Փարիզի հարաւային կողմը, Մայր Եկեղեցիի հրապարակէն տասնը – չորս քիլոմեթր անդին: Առաջին Մեծ պատերազմի վերջաւորութեան, զինուո-րական իշխանութիւնը օդապարիկներու կայան մը կը հաստատէ ազարակներու, բանջարանոցներու այս չրջանին մէջ: Ա-մէնէն լաւատեսն անդամ չէր կրնար դու-չակել օդանաւին փայլուն ապագան: «Իներ»ները, «երազատես»ներն էին մի-այն, որ վեցերորդ զգայարանքի աչքե-րով կը տեսնէին այսօրուան «քարավել»-ները, «Պոինկ»ները:

Զմոռնանք ըսելու, մարդ միշտ նա-խանձով նայած է թռչունին: Ուզած է թռչիլ անոր պէս, բայց իր փափաքը և-րազէն անդին չէ անցած: Պիտի սպասէ մինչեւ տասնեւութերորդ դարը՝ վերջա-պէս կարենալ բարձրանալու համար օդին մէջ, չնորհիւ Մոնկոլֆիէ եղբայրներուն: Քարիւղի եւ քարիւղով չարժող մեքենա-ներու դիւտը պիտի իրականացնէ այդ դարաւոր երազը:

Թարմացնելու համար յիչողութիննե-րը՝ արագօրէն արձանագրենք մէկ – քա-նի թուանչանները:

1908ին մէկ քիլոմեթր է հեռաւորու-թեան մրցանիչը: Երկու տարի ետք՝ 500: 1912ին՝ հազար քիլոմեթր: Զորս տար-ուան կարճ ժամանակաչրջանին՝ մէկ քի-լոմեթրը կը բազմապատկուի հազարով: 1909ին Պլերիօ կը ցատկէ Ֆրանսայէն — Անգլիա, կտրելով Մանչի ծովը:

Առաջին Աչխարհամարտը կ'արագացնէ յառաջդիմութիւնը: Կը սկսին օգտագոր-ծել զինուորական նպատակներու հա-մար,— լրտեսել հակառակորդ բանակի չարժումները, տեղեկութիւններ հաւա-քել, եւայլն: Հակառակ ասոր, թռչիլը դեռ կը նկատուի մարզանքի պէս բան մը: Սկիզբները, Ֆրանսացի եւ դերմանացի տաւտնորդները երբ իրարու կը հանդի-պէին երկնքին մէջ, փոխադարձաբար կը բարեւէին ու կը չարունակէին իրենց ճամ-բան: Դժբախտաբար, չատ չանցած, զէնքն ու զնդացիրը կոխը կը փոխա-դրեն նաեւ օդին մէջ:

Զինադադարը հազիւ կնքուած, ան-զօրձ մնացած օդաչուները կը մտածեն մարդ փոխադրելու մասին: Փարիզ – Լոնտոն օդային գիծ մը հաստատելու համար կը ձեւափոխեն Ֆարման ռմբա-ձիգ օդանաւի մը ներքին մասերը: Կը զետեղեն բազկաթոռներ, սեղաններ, եւն: Կը գտնեն նաեւ բուռն յուզումներու թեկ-նածու տասնմէկ ճամբորդներ, եւ 1919 Սեպտեմբեր ութին տեղի կ'ունենայ ա-ռաջին պատմական թռիչքը:

Հակառակ թերթերու չռնդալից յայ-տարարութիւններուն, յաղթանակի աղա-ղակներուն, ժողովուրդը չի խանդա-վառուիր, վերապահ է: Նորութեանց սի-րահարներն անդամ կը վախնան իրենց կեանքը վստահիլ մեքենայի մը պտու-տակին: Ընդհանրապէս զործի տէր մար-դիկ են, տուն – տեղ, կին – զաւակ ու – նին, կը նախընտրեն հաստատուն հողի վրայ ըլլալ:

Սակայն, նետը քաչուած է այլեւս, կարելի չէ ետ դարձնել: Մեծ ճարտա-րարուեստի տէր երկիրներ ոգի ի բուին կ'աչխատին կատարելագործել օդանա-ւը: Օրը՝ նոր, մրցումը՝ նոր: Մրցում արագութեան, հեռաւորութեան, մա-նաւանդ ապահովութեան: Մէկը միւսէն անուչիկ տղաք իրարու եաեւէ թեւակո-տոր կ'իյնան նոր հաստատուած օդային ճամբաներուն վրայ: Եւրոպայէն եաք՝ Ափրիկէ: Ափրիկէէն եաք՝ Ասիա, Արե-ւելք: Դեռ վտանգաւոր են ջուրի ընդար-ձակ տարածութիւնները, բայց, երեք մեծ երկիրներ (Ֆրանսա, Միացեալ Նա-հանգներ, Անգլիա) չոզեպլեղ կը պատ-րաստուին:

Ո՞վ պիտի յաջողի մեկնիլ Նիւ Եորքէն եւ իջնել Փարիզ: Ո՞վ պիտի կարէ մէկ անդամէն ովկիանոսը եւ իրարու կապէ երկու քաղաքները: Որո՞ւ պիտի պատկա-նին այդ մեծ պատիւն ու փառքը:

ՀԱՅ ԹԱՏՐՈՆ

ԿԱՅՍՐԸ

Հայ թատերական դրականութիւնը հա-րուստ է մասնաւորաբար երեք անուննե-րով՝ Գաբրիէլ Սունդուկեան, Ալեքսան-դրը Շիրվանզադէ եւ Լեւոն Շանթ:

Առաջինը մշակած է թատերական ու-րոյն դրականութիւն մը, իր երկերուն լե-զուն ստաղծ ունենալով մասնաւոր վայրի մը կենցաղը ու մանաւանդ այդ վայրին յատուկ բարբառը: Եւ այդ իսկ պատ-ճառներով ալ անոր երկերը դարձած են որոշ բնաղատառի մը հարազատ պատկե-րը արտայայտող թատերգութիւններ:

Երկրորդը՝ Շիրվանզադէն, կը ներկա-յանայ իբրեւ հիմնադիրը հայ իրապաչտ թատրոնին, տալով ցնցող գործեր: Հա-կառակ ատոր, սակայն, Շիրվանզադէի գործերը մնացած են զուրկ լեզուական ճոխութենէ, խառնուած ըլլալով ամէն անդամ ալ օտարոտի բառերով:

Երրորդը՝ Լեւոն Շանթ եղակի դէմք մըն է մեր թատերական դրականութեան մէջ: Իր գործերուն մէջ մտքի, յղացու-մի խորութենէն զատ, կայ նաեւ լեզուա-կան անսահման ճոխութիւնը եւ իր ըս-տեղծած բեմական պատկերները թրծը-ւած են քնարական վերապրեցոյ թռիչքով մը:

Լեւոն Շանթ, մեր թատերական դրա-կանութեան մէջ ներմուծած է իւրայա-տուկ լեզու մը, իր լեզուն: Շանթի լե-զուն, արդարեւ, նոր դպրոց մը եղաւ մեր թատերական դրականութեան մէջ: Այդ լեզուն, այնքան ճոխ ու բիւրեղեայ, մարսելի չդարձաւ սակայն հայ բեմի բոլոր սպասարկուներուն կողմէ: Եւ այդ պատճառով ալ բազմաթիւներ չտճախ վարանած են ձեռք զարնելու Շանթի տի-պարներուն, վախնալով հաւանական տա-պալումէ մը:

Արեւելահայ բեմի դերասանները, ար-ուղղութեամբ, զգալի առաւելութիւն են ցոյց տուած արեւմտահայ դերասաններու-վրայ: Սեւումեան, Ալիխանեան, Զա-րիֆեան, Միքայէլ Մանուէլեան, Սաքի-նիկ Ադամեան եւ ուրիշներ, ստեղծա-գործած են բազմազան տիպարները նան-թի, առաւելագոյնս յաջողելով պահել հեղինակին լեզուին ճշգրտութիւնը: Ընդհակառակն, բազմաթիւ պարագանե-րու մէջ, արեւմտահայ անուանի դերա-սաններ տկարութեան պահեր են ապրած այդ տեսակէտէն:

Օրինակ մը բաւական պիտի ըլլար հաս-տատելու մեր վարկածը: Մեծանուն վահրամ Փափազեանը մէկ անգամ միայն մարմնաւորած է Շանթի «Հին Աստուած-ներ»ու Աբեզան, չատ տկար: Ուրիշ ան-գամ մը ան «Կայսր»ին մէջ ստանձնած է Օհան Գուրգէնի դերը, նոյն տկարու-թեամբ, ու անկէ ետք այլեւս ի զոր հրաժարած է մօտենալէ Շանթի տիպար-ներուն:

Լեւոն Շանթի թատերակներուն նիւթը առնուած է գրեթէ մեծ մասամբ պատ-մական նիւթերէ:

Իր համբաւաւոր «Հին Աստուածներ»-ը մեզմէ հազարամեակ մը առաջ, կղզիի մը մէջ կանգնած վանքի մը չորս պատերուն մէջ անցնող դէպքի մը նկարագրութիւնն է, հիւսուած իմաստասիրական խոր տե-սութեամբ մը: «Ողբ Յուդայի» մէջ Յիսուս Քրիստոսի անունը չի տրուիր, սակայն Մեսիային մասին մարգարէութիւնները կ'անցնի Անոի մէջ: «Ինկած բերդ»ը, «Խմիչքը կ'անցնի Անոի մէջ: «Ինկած բերդ»ը, «Խմիչքը իչխանուհին», դարձեալ պատմական թա-տերակ մը, Ժ.Բ. դարու Կիլիկեան իչխա-նութեան օրերէն: Եւ վերջապէս «Վար-դը», բիւզանդական չրջանին առնուած թատերակ մը, որուն մէջ կեդրոնական տիպարն է Օհան Գուրգէնը (Յովհաննէս Զմչկիկ), որ Բիւզանդիոնի նիկեփոր Փոկաս կայսրը դաւադրութեամբ սպան-նելէ ետք, բազմեցաւ Բիւզանդիոնի գա-հուն վրայ Յովհաննէս Ա. անունով:

Առաջին փորձը կը կատարեն Ֆրանս-ցիները: Դժբախտաբար, երկու սաս-նորդները անհետ կը կորսուին Ատլան-տեան Ովկիանոսի ալիքներուն մէջ: Ա-նոնց կորստեան պատճառած յուզում-ը չզադրած, ճայնասփիւռը յանկարծ կը լսէ, թէ ամերիկացի խենթուկ մը ճամբայ ելած է միա – մինակը, պատ-աննչան օդանաւ մը վրայ: Ամե-րիկացիները չունէը բռնած, հետ-կը հետեւի անոր Թռիչքին, եւ որ-եաք՝ երբ լուրը կը հասնի թէ վերջա-յաղթուած է ովկիանոսը եւ այլեւս դի-րին է Փարիզի Լը Պուրժէ օդակա-հասնիլ, թերահաւատներն անդամ կ'ի-դունին, որ այս անդամ իսկապէս բան-փոխուած է:

Լինդպերկի բացած նեղ ակօսը ար-դարած է ապահով, լայն օդային կա-ղի մը:

ՀՐԱՆԴ ԱԿՈՆՑԵԱՆ

(1 Շար.)

ՄԱԿԱՐԻ ՏՂԱՆ ՄԱՐԳԱՐԸ

— Մակար, — խօսեցաւ երէցփոխը՝ ձեր եղան պէս վիզը դարձնելով .— փա-լանը քանի՞ ղրուչի կը չինես:

— Ութսուն ղրուչի կը չինեմ:

— Միթքս դրած եմ էս մեր սանահօր փալան մը չինել տալ:

— Սանահէրդ, որ էչ չունի, փալանն ի՞նչ ընէ:

— Իրեն համար, Մակար: Ամերիկա-չէն եկաւ, վաթսուն ոսկի խարճեց, էս տունը չինեց· քառասուն հեղ ըսի, որ տակն ալ նամարանոց ընէ· էն մարիկ չը-բաւ: Էհ, ինտո՞ր են զործերդ,— կը խօսէր քալելով:

— Էհ· փառք Աստուծոյ: Միթքս դը-րած եմ մեր Մարգարը Ամերիկա ղրկել:

— Լաւ կ'ընես, թող երթան աչխարհ, երկիր տեսնան:

— Մինակ ճամբու ծախք կը պակսի, Մակար աղա, որ ինծի ձեռք մի երկըն-ցնես ...

— Էդ բաները ճամբու վրայ խօսելիք բաներ չեն· էսօր տունն եկուր կը զրու-ցենք,— ըսաւ երէցփոխը:

×

Երէցփոխի տունը աղբիւրին մօտն էր, դիւղի լաւ տուներէն: Դրան ուռնակը ծա-ռը երկաթէ էր: Տան ներքեւ խանութն էր: Երէցփոխը նաեւ դիւղի խանութպա-նն էր:

Մակարը զրեթէ առաջին անդամն էր, որ երէցփոխի տունէն ներս կը մտնէր: Տան մէջ Հալէպի օճառի ու մանուսակի հոտ կար: Երբ սենեակէն ներս մտաւ, տեսաւ, որ երէցփոխը կազէ լապտերին առջեւ, ակնոցները քթին, Ս. Գիրքը կը թերթէր: Այդ օրը առանձնապէս կ'ուզէր հասկնալ, թէ Դաւիթ մարգարէն քանի՞ զաւակ ունէր:

— Հա, ըսիր, տղադ Ամերիկա պիտի ղրկես:

— Ո՛ր Տէրը կամենայ:

— Հիմա քանի՞ ոսկիի պէտք ունիս:

— Տասը ոսկի հերիք է, Մարկոս աղա:

— Տէ լաւ, տասը ոսկի կուտամ, 12 ոս-կիի սկնկղ կ'առնեմ, առանց ֆայիզի: Էն ալ երեք ամիս պայմանով:

— Ինչպէս որ կը կամենաս Մարկոս ա-ղա: Ո՛ր տղաս Ամերիկա ելաւ, հվելն է – վերջը կուտամ ղրմդ. իմ պապերու նա-մուսին վրայ մուր չեմ քսեր, դիտցած ըլլիս:

Մարկոս աղա Մակարի վերջի խօսքե-րը չատ հաւնեցաւ, նոյնիսկ Ղազեզ Ա-թինէն անեքտոտ մը պատմեց հասկցնե-լու համար, թէ բարիք ընել ինչ ըսել է: Երէցփոխը նաեւ Պոլիս տեսած մարդ էր: Այդ երեկոյ երկու վկաներով, մուր-հակը կնքեցէք յետոյ, երէցփոխը դուրս դնաց ու մի քանի վայրկեանէն ներս ե-կաւ կաշիէ փոքր ու կարմիր տոպրակով: Տոպրակէն տասը ոսկի հանեց ու հատ հատ Մակարի ափին մէջ համրեց:

Մակարը երբ տուն դնաց, կինը կը սպասէր: Մարդարը ճրագին առջեւ դիրք մը կը կարդար:

— Էհ, կնիկ, մենք ալ կ'ըսենք, որ կեանք կ'ապրինք: Երէցփոխի օտան տա-հա նոր կը տեսնայի: Էնպէս խալի մ'է փռեր, որ ոտքերդ մէջը կը թաղուին: Աստուած ողորմած է, կնիկ: Հեղ մը տը-ղան Ամերիկա որ հասնի, էն առեն մեր տան խալին Աճեմխոտանէն բերել կու-տամ:

Մակարը կնոջը ոչինչ ըսաւ, սակայն, միտքը դրաւ, որ եթէ Մարդարը Ամերի-կայէն ոսկիները ղրկէ, ինքն ալ Մարկոս աղային պէս ոսկիները կաչէ կարմիր տոպրակին մէջ պիտի պահէ:

×

Վերջին չաբաթն էր: Դրացիները, երբեմն, երեկոները նստիլ կ'երթային:

Այն երեկոյ Մարդարը ճրագին առջեւ Ա.Հարոնեանի «Լոութիւնը» կը կարդար, երբ ներս մտաւ Պոլիս Արութը: Եկած էր ըսելու, որ իր տղան Ամերիկա պիտի երթայ, լաւ է, որ Մարդարի հետ ճամ-բու ընկեր ըլլան:

Պոլիս Արութը խօսեցաւ, Մարդ-խրատներ տուաւ: Ամէնէն օգտակար կարդ մը խրատներ տուաւ նաեւ Մակա-րը.—

— Էհ, տղաս, աչխատէ, որ տան մուսը դլխէդ վեր բռնես ...

Մարդարի ականջին այս բոլորը չա-բաթին մէջ դարձող մժեղներու պէս կուդային: Մարդարը «լոութիւն» դոցած էր այնտեղ, ուր նկարիչը դի-լին ծակէն ներս կը նայէր: Ան-էր, կ'ուզէր դիտնալ, թէ, երբ նկա-բանալիին ծակէն աղբիկները կը դ-ուրիչ ի՞նչ տեսաւ ...

Պոլիս Արութ դուրս ելաւ, ու Մա-րը չարունակեց իր ընթերցանութիւնը:

Այս անդամ դռնէն ներս մտաւ Ա-րուեն ու իր աղջիկը՝ Եղսիկն էին: կըն ու Մարդարը, երբ իրար չիկնաւ կարմրութիւն մը տարն:

Մարդարը միտքը դրաւ այս — խօսիլ Եղսիկի հետ ու հարցնել — իսրդ Եղսիկ, Ա.Հարոնեանի «Լոու-կարդացե՞ր էք»: Մարդարը մտածե-ուածքին ձեւը մի քանի անդամ դ-մտքին մէջ ու վերջապէս .

— Օր· Մարդարիտ, այս դիրքը դացե՞ր էք :

(9 Շար·)

Ահա այս թատերակն էր որ ներկայացուեցաւ անցեալ երեքշաբթի փարիզի մէջ, նախաձեռնութեամբ Հ. Բ. Ը. Մ.ի Տիկնոջ մասնաժողովին եւ մասնակցու– թեամբ փարիզահայ դերասաններու եւ սիրողներու :

Յօսելի առաջ այս ներկայացման մա– սին, նախ փակագիծ մը :

«Կայսրը» իր այս վերջին ներկայա– ցումով, երրորդ անգամն է որ կը բե– մադրուի : Ես միշտ ալ ընդդիմացած եմ որ ան ներկայացուի փարիզի մէջ, նկատի ունենալով մեր բեմական ուժերուն ան– բաւարարութիւնը : Առաջին անգամ, երբ Արման Կոթիկեանի հիմնած ժողովրդա– կան թատրոնը որոշեց բեմադրել զայն ու առաջարկուեցաւ ինծի մասնակցիլ, մերժեցի : Երկրորդ անգամ, երբ ուրիշ կազմակերպութեան մը կողմէ վերջին պատերազմէն անմիջապէս ետք ներկա– յացուեցաւ Շան դ'Էլիզէի թատրոնին մէջ, բարեխառն զուարճախօսութեամբ մը զերծ դանուեցայ մասնակցութենէն բերելէ : Անցեալ երեքշաբթիի ներկայացման , զարձեալ դուրս մնացի «փորձանք»էն , այս անգամ պիս փարիզի թատրոնէն հե– ռու պահելու համար ինծի դէմ արձակ – ուած բարեբաստ անթեմայի մը շնոր – հիւ ...

Առաջին երկու ներկայացումները , ա– ւելորդ է ըսել, ձախող անցան : Երրորդը եւ վերջին «Կայսրը», սակայն, դլեց ու անցաւ ձախողութեան բոլոր մրցանիշնե– րը :

Սխալ դերաբաշխութիւնը , անյաջող ու անարուեստ կրճատումները նպաս – տեցին այդ ձախողութեան :

Թատերակ մը, անպայմանօրէն, զերծ չի կրնար մնալ կրճատումի իրաւունքէն : Մանաւանդ Լեւոն Շանթի թատերակները որոնք լայնածաւալ են եւ պէտք ունին այդ բանին, նկատի առնելով ժամանա – կը, դերակատարներու պակասը եւ մա – նաւանդ բեմական անյարմարութիւնները : Եւ սակայն, թատերակ մը, այն ալ Լեւոն Շանթի պէս արժէքաւոր հեղինակի մը զործը պէտք է դիտնալ կրճատել համա – պատասխան արուեստով մը : Երեքշաբթի օրուան ներկայացման կրճատողը, որ ա– մէն մեղքիս վրայ ինքզինքին տուած էր Շանթի զործը «բեմադրութեան յար – մարցուցած» ըլլալու անհեղի տիտղոսը, ձախաւէր արդիւնքի մըն էր հասած, ո – րուն փաստերը մի առ մի թուել թոյլ չեն տար այս թերթին սիւնակները :

Բեմադրութիւնը ստանձնած էր Տրդատ Նշանեան, որ պատասխանատուութեան ծանր բաժին մը ունի ձախողանքին մէջ : Այնպիսի կարեւոր ու կեդրոնական դերեր յանձնած էր կարդ մը սիրողներու , որոնց ներկայութիւնը բեմին վրայ երբեք ալ չէր համապատասխաններ իրենց ըս – տանձնած տիպարներու նկարագրին ու կը թողուր դպրոցական ներկայացման մը տպաւորութիւնը :

Դառնանք զլխաւոր դերակատարնե – րուն : Բիւզանդիոնի կայսրերէն Ռոմա – նոսի այրին, աւելի եւս Ռոմանոսի յա – ջորդող Նիկեփոր Փոկաս կայսեր կողա – կիցը՝ Թէոփանոյի դերը ստանձնած էր տաղանդաւոր դերասանուհի Զարուհի Անտոնեան, որուն առաջին երեւումին փարիզի մէջ «Յամանիկներու» ներկա – յացման առթիւ, տողերս ստորագրողը ստորագրած էր խանդավառ տողեր, դեր– ւատեղով համակրելի դերասանուհիին տաղանդը :

Այս անգամ Զարուհի Անտոնեան իր արտին մէջ չէր : Դերը՝ դլխովին հակա – ռակ իր խառնուածքին, կաշկանդած էր դինք : Փոխանակ դեղարուեստական հեշ– տասահ թռիչքներու, հեզահամբոյր եւ քնքուշ արտայայտութիւններու, որոնց մէջ այնքան վարպետ է ինք, ան ինկաւ , ցասումի եւ ընդվզումի պահերուն, պոռ– չըտուքներու համանուագի մը մէջ : Պոռ– չըտուքներ՝ որոնք ականջ կը խոցէին :

Աւելի չեմ ուզեր ծանրանալ Օհան Գուրգինի դերը ստանձնող Միհրան Ան – տոնեանի մասին : Խոստմնալից սիրող մըն է ան, որուն համար Բիւզանդիոնի Արեւելեան բանակներու վերին հրամա – նատարին դերը ծանր կշռեց իր ուժերէն :

Ցաւալի էր տեսնել Տրդատ Նշանեանի ձախողանքը Նիկեփոր Փոկասի տիպարին մէջ : Կազմակերպչական անսպիտա կա – րողութիւններով օժտուած բեմի այս յա– մառ ու աննկուն աշխատաւորը պէտք է ու պարտի զգուշանալ իր արժանիքները ստուերի տակ ձգող ելոյթներէ :

Խառնիճաղանճ ու քաոսային այս խա – ղարկութեան մէջ, իսկապէս որ սփոփա– բար ոսկեայ մըն էր Նուրհան Մարկար – եանի ներկայութիւնը, որ ներքինի Վա – սիլ Լեկապէնի դերով տարաբ բեմական փայլուն յաղթանակ մը, իր այնքան նուրբ, այնքան զսպուած ու անսեթեւեթ մեկնարկութեամբ :

×

Երկու խօսք կազմակերպիչ Տիկիննե – րուն :

Անուրանալի է որ այդ պատուական Տիկինները կ'աշխատին, բարոյական եւ նիւթական ամէն զոհողութիւն յանձն կ'առնեն, ի փառս հայ մշակոյթին եւ ա– նոր փայլուն մէկ ճիւղը հանդիսացող հայ թատրոնին :

Բայց, որքան բաղձալի ու փափաքելի պիտի ըլլար, որ նոյն այդ պատուարժան Տիկինները, զիտնային նաեւ ընտրութիւն կատարել ներկայացուելիք խաղերուն մէջ, միշտ նկատի ունենալով մեր պայ – մաններն :

Անշուշտ , յանցանքը Տիկիններուն չէ , երբ անձ մը կը յանդգնի Շանթի մէկ զործը ներկայացուած պահուն, կրճա – տումի համար յայտարդին վրայ դրել՝ «բեմադրութեան յարմարցուց», դրեթէ անարդելով յիշատակը մեծանուն թատե – րադրին :

Յանցանքը Տիկիններուն չէր, անոր հա– մար, որ անոնք աներկբայ եմ թէ անծա– նօթ էին Շանթի անձին ու զործին : Այ– լապէս պիտի չյօժարէին հրապարակ նե – տել «յարմարցուց» բառը պարունակող թռուցիկները :

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ

ՍՏԱՅԱՆՔ

Նորաստեղծ «Վա Վուա տը Փարի » ե– րաժշտական հայ հրատարակչականը , այս օրերուս հրապարակ հանած է իր առաջին՝ 33 զարձիկ երկարատեւ սալը , ամբողջութեամբ նուիրուած մեր ժողո – վըրդական երգ ու պարի եղանակներու լարաւոր քառեակի վերածուած նուա – դին :

Քառեակը կը կազմեն Ժերար Ժաոի եւ Ֆրանսուազ Րուո (Ա. եւ Բ. Ջութակ) , Քոլէթ Լըքլէյն (Ջութ) եւ Ն. Ալէսեան – Ալալէմձեան (Թաւջութ) : Զորսն ալ երգազգայ ու կարող նուագահարներ , անձնապէս արդէն ծանօթ մեր երգերուն ինքնայատուկ կշռոյթին, ելեւէջին, զոյ– նին ու չեշտին : Հայ թաւջութահարին ներկայութիւնը, զուցէ անոր աղեղէն ծո– րող արեան ձայնին վարակումով ալ , ընդհանուր մեկնարկութիւնը անակնկալ հարազատ զգացողութեամբ հիւսուած է :

Առաւելաբար մեծն Կոմիտասի ճակտին բիւրեղ քրտինքի կաթիլներէն ոմանք են արձանագրուած եղանակները, որոնց յա– ջող զործիքաւորումը կատարած է՝ Սար – գիս Ասլամազեան :

Բծախնդիր ականջով ունկնդրողին հա– մար, ապահովաբար հապճեպ արձանա – գրութեան մը բերումով՝ կան անշուշտ որոշ զարդաձայներու, կարօտի ու նա – զանքի չեշտերու, հոս ու հոն նուազ ճըշ– դրիտ կատարումի փոքր թերիներ :

Ժողովրդական 17 զոհար եղանակնե – րով ձայնագարդուած այս սալը քառեա– կի նուրբ երաժշտութեան սիրահարնե – րուն արդար հաճոյքի եւ դնահատանքի առիթ պիտի տայ :

Շանթի զործերը, համեստափայլ Տի – կիններ, Սփիւռքի մէջ, մանաւանդ Փա – րիզի մէջ, մեր ներկայ պայմաններով , ուր դերասանները տարաղնուած, ուրիշ – ներ զանազան նկատումներով դուրս նետ– ուած հաւաքական աշխատանք կատարե– լու հնարաւորութիւններէն, անկարելի է բեմադրել ու մեզք է, մեղանչում է բե– մադրել :

Շանթի զործերը օր մը, երջանիկ օր մը, որուն զալուստին հաւատացած եմ, պիտի կրնան ներկայացուիլ մեր հայրե – նիքին մէջ, ուր Վարդան Աճէմեանները , կրճատումներ կատարելով հանդերձ , պիտի չհամարձակին յաւակնութիւնը ու– նենալու մեծանուն հեղինակին զործերը «բեմադրութեան յարմարցնելու ...» :

Մինչեւ այդ երջանիկ օրը, մեր պարտ– քըն է չխաթարել սրբութիւնները, եր – կիւղածութեան ու յարդանքի փոշիի մը տակ պահել այդ մասունքները :

Չէ՞ որ բանաստեղծը երգած է .

« Սրբազան մասունքները փոշիի պէտք ունին ...» :

ԱՐՏԱՇԷՍ ԳՄԲԻԹԵԱՆ

ՁԱՅՆԵՐ ԳԱԻԱՌԷՆ

ՁՈՒՀԱՃԵԱՆ Ծ. Վ. ԱՐԴ.

Ի ՊԱՏՈՒԻ

—o—

Ապրիլ 12ի կիրակին, Մարսէյլի Հայ Կաթողիկէ համայնքը յատուկ հանդիսու– թեամբ մը կը նշէր իր ժողովրդապետին՝ Յովհաննէս Ծ. Վ. Զուհաճեանի քահա – նայութեանէն քառասնամեակը ու միա – ժամանակ վախճանեալ Պապին կողմէ ի– րեն տրուած « ներքին սենեկապետի » պատուակալ տիտղոսը :

Առաւօտեան՝ Յովհաննէս Ծ. Վ. կը մատուցանէր հանդիսաւոր պատարագը Մարսէյլի Աբգ. Գերպ. Լալիէի նախա – դահութեամբ ի ներկայութեան բազմա – թիւ անձնաւորութիւններու որոնց մէջ կը յիշատակուին՝ կարապետ Եպիսկ. Ամա – տունի, հարաւային Ֆրանսայի թեմին ա– ռաջնորդ՝ Արտաւազդ Եպիսկ. Թրթռեան, Մարոնի եպիսկոպոս՝ Գերպ. Հայք, Սև – րովբէ Աբգ.ի ներկայացուցիչ՝ Վաղդէն վարդապետ (նոյն ժամուն Սերովբէ Աբգ. կը պատարագէր Մարսէյլի Ս. Սահակ Մեսրոպ Մայր եկեղեցւոյ մէջ), քաղա – քապետարանի կցորդ՝ Պ. Լըպէռ, Հ. Բ. Ը. Մ.ի Մարսէյլի մասնաճիւղի նախա – դահ Պ. Սահաթճեան, Հայ Նախկին Ռազմիկներու նախագահ՝ Պ. Թէքէեան, եւն. եւն. :

Նախքան պատարագը, Գերպ. Լալիէ կարդացած է Վատիկանի դիւանին նամա– կը որով Պողոս Զ. 1963ին կը հաստատէր Յովհաննէս Ի.Գ.ի տուած տիտղոսը Գերպ. Զուհաճեանի, 1961ին, յիշելով թէ այս դնահատանքը կը զուգադիպէր Յովհան – նէս Ծ. Վարդապետի քահանայական քա – ռասնամեակին :

Յետ–պատարագի տեղի կ'ունենար կո – չունք մը որուն ներկայ կ'ըլլային վերո– յիշեալ անձնաւորութիւններէն զատ՝ Սե– րովբէ Աբգ. Մանուկեան, Պատուելի Յա– կիկեան, յոյն եպիսկոպոսը՝ Մելքիթ , եւայլն, եւայլն :

×

Գերպ. Զուհաճեան իր ուսումը կատա– րած է Հռոմ ուր քահանայ ձեռնադրը – ուած է 1917ին : Մէկ տարի պաշտօնա – վարելէ ետք Քէօթահիա կ'աքսորուի եւ աքսորի կեանքը կ'ապրի երեք տարի : Կարճ ժամանակ մը անցընելէ ետք Հա – լէպ ու Պէյրութ, 1924ին կը դրկուի Մար– սէյլ իբրեւ մխիթնար : Այդ թուականէն ցայսօր Գերպ. Զուհաճեան կը կատարէ իր առաքելութիւնը վառն կրօնի եւ հայ– բենեաց :

ԽՈԴԵԴԱՆ

—o—

Ասատուրի երկրորդ երեխան ծնուեց 1903 Թուականի աշնանը : Երբ մայրը ծանր ցաւերի մէջ էր, Ոսկեհատը խնդրեց ի աբօր հանել տանիք եւ մասերն իրա – րից արձակել, որ երկունքը թեթեւնար : Անյիշելի ժամանակներից մնացած այդ սովորութիւնը դեռ եւս պահպանւում էր ռամիկ ժողովրդի մէջ :

— Ես աբօր չունեմ, — ասաց Խոզե – դանը :

— Աստ Թող Օնէն հանի :

— Օնէ, — ձորի պռունկին մօտենալով, դոչեց հովիւը :

Հարեւանը չէմքը ելաւ :

— Նուռ արա, Բայազը ցաւերի մէջ է : Օնէն հասկացաւ Խոզեդանի միտ – քը : Նա անմիջապէս աբօրն իր ամբողջ ուրքով դրեց ուսին եւ, տանիքն ելնե – լով, արագօրէն մասերն իրարից արձա – կեց :

Նորածինն աղջիկ էր, անունը Հեղինէ դրեցին :

Ասատուրի երրորդ զաւակը ծնուեց 1906 Թուականին : Անունը Լեւոն կնքեցին (ձնճուղ Լեւոնի անունով) : Սա երկու տարեկան զարձաւ, բայց ոտքի չէր կանդնում : Այդ ժամանակ Արինօքով անցաւ մի թափառական պառաւ : Նա խորհուրդ տուեց երեխային լողացնել չան լակամանի մէջ, որ չուտ ոտքի ելնի եւ արագավազ լինի :

Այդպէս էլ արեցին :

Ընտանիքի չորրորդ երեխան ծնուեց 1908 Թուականի ամրանը : Աղջիկ էր , անունը Աչխէն դրեցին : Սա մեծ դժուա– րութեամբ բաժանուեց կրծքից : Մայրը մուր քսեց պտուկին եւ վախեցրեց նրան ատրղով ու ակլատիղով :

— Ակլատիզ,
Զուանը վիզ
Կը գայ կախուի երդիկէն , —

Շշնջաց Բայազը , առաստաղը ցոյց տալով եւ այնպէս ձեւացնելով, թէ ակ – լատիզը չուտով կ'իջնի երդիկից :

Ահա այսպէս , տարի առ տարի, բաղ– մացաւ Խոզեդանի ընտանիքը : Տունը լցուեց, ծղրիթները սկսեցին երգել :

Հէնց առաջին տարին Ասատուրն իր նոր խրճիթի չրջապատը մաքրեց քարե – րից եւ յատկացրեց ցանքսի : Առջեւի փոք– րիկ տարածութիւնը բանջարանոց դար – ձըրեց՝ , իսկ հետեւի հողակտորը՝ արտ : Առաջինում նա ցանում էր չաղդամ , իսկ երկրորդում՝ գլղըլ եւ կորեկ :

Գլղըլը բարձրանում էր մարդահասակ, երկայն, կանաչ տերեւներով, որի ծայ – րին կախւում էր սպիտակ խոշոր հատիկ– ներով լի ողկուզաձեւ մի զունդ : Դրա մի տեսակը , որ շատ տարածւում էր հետեւ Մշոյ զաշտի զիւղերում, կոչւում էր ղըլղ : Գոյնը սեւ էր, բայց, ցորենի հետ խառնուրդ կազմելով, համեղ հաց էր տալիս : Ասում էին, որ դա եղել է այն անդրանիկ հացաբոյսը, որ մշակել էին Խալդերը եւ Ուրարտացիք երեք հազար տարի զրանից առաջ : Եւ գլղղ անունն էլ, հաւանօրէն, խալդ բառի մնացորդն էր :

Խոզեդանի ընտանիքն ապրում էր գլխա – ւորապէս կորեկով եւ այդ գլղղ կոչւող գլղըլի հացով, բայց առանց խառնուրդի, որովհետեւ ցորեն չունէին : Նրանք ու – տում էին այն միեւնոյն աւանդական հացը, որ կերել էին Խալդերն ու Ուրար– տացիք երկրի այդ մասում հազարաւոր տարիներ առաջ :

Ինքը Ասատուրը ուտում էր փայտէ հատ զդալով եւ կաւէ խոր ամանից, որ կոտիկ էր կոչւում : Ուտելիս նստում էր թոնրի մօտ, զմբելի կամ կոճղի վրայ , երդիկից չեղակի ներթափանցած արեւի հատ չողի տակ , որի ծիրանագոյն չեր– տը, երբեմն պնակի վրայով անցնելիս , մի պահ ոսկեզօծում էր նրա համեստ չի – նական ճաշը : Երբեք գլուխը չէր բարձ – րացնում : Երբեմն ձեռափով սրբում էր բերանը, յարդարում, մաքրում էր պե – խերը եւ նորից չարունակում էր ախոր – ժակով ուտել :

Բայազը սովորաբար պղպում էր նրա դիմաց, տաք իւղամանը ձեռքին պահած, ուշադրութեամբ հետեւելով, որ ամուս – նու ճաշը չպաղի : Երբ նկատում էր, որ սառել է, նա փայտէ դդալով ճեղքում էր այն եւ մէջը իւղ էր ածում կամ նորոգում էր կերակուրը :

Երեխաները առանձին էին ճաշում : Ուտում էին մէկ դդալով՝ փոխն ի փոխ : Ցաճախ կռիւներ էին ծագում նրանց մէջ, երբ մէկն ու մէկը դդալը ուշ էր փո – խանցում մեւսին : Բայազը մօտենալով սաստում էր նրանց, վերականգնելով զը– դալի խախտուած կարգը :

Երբեմն Խոզեդանը , մէկ – երկու զը– դալ թան կամ մածուն թողնելով կոտիկի մէջ, ամանը հրում էր երեխաների ա – ռաջ, ասելով .

— Բրդէք ու զրթէք :

Պատահում էր, որ տանը ճաշ չէր լի – նում, եւ Ասատուրը կէսօրին նստած ցա– մաք հաց էր ուտում :

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ԼԻՈՆ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԼԻՈՆԻ ԵՒ ԱՐՈՒԱՐՁԱՆՆԵՐՈՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԷՆ

ՄԱՅԻՍ 2 — Շաբաթ *ժամը* 20·30ին

Մի՛ զրկուիք, խնամքով պատրաստուած գեղեցիկ եւ շատ յուզիչ ներկայացումէ մը:

THEATRE MUNICIPAL DE VILLEURBANNE, PLACE DE LA LIBÉRATION

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

ԼՈՆՏՈՆԻ ՀԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹ ԵԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

ԼԵԻՈՆ ՇԱՆԹԻ «ԵՍԻ ՄԱՐԴԸ»

ԹԱՏԵՐԳՈՒԹԻԻՆ ՀԻՆԳ ԱՐԱՐ

Ներկայացումները տեղի կ'ունենան ԿԱՊՈՑՏ ԽԱԶԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՐՈՒ ԿԱԶՄԱ – ԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ հետեւեալ թուականներու եւ շրջաններու մէջ՝

ՁՈՐԵՔՇԱԲԹԻ, 22 ԱՊՐԻԼ
ԱՐՆՈՒՎԻԼ, Սինեմա Էտէն, Րիւ Սէն – Ժիւսթ :

ՀԻՆԳՇԱԲԹԻ, 23 ԱՊՐԻԼ
PARIS — SALLE FARALICQ, RUE YVES TOUDIC
Մէթրօ Լաճըրի կամ Ռեփիւպլիք

Ներկայացումները կը սկսին ժամը 20·30ին:

1915 24 AVRIL 1964 DEUIL NATIONAL ARMENIEN

ԱՊՐԻԼ 24 ԱԶԳԱՅԻՆ ՍՈՒԳԻ ՕՐ

FERMETURE DES MAGASINS

Բարձր հովանաւորութեամբ Ֆրանսայի երեք յարանուանութեանց ներկայա – ցուցիչներուն՝ ՍԵՐՈՎԲԷ ԱՐՔ· ՄԱՆՈՒԿԵԱՆ, Կաթ· պատուիրակ Արեւ· եւ – րոպայի Հայոց, ԿԱՐԱՊԵՏ ԵՊՍ· ԱՄԱՏՈՒՆԻ, Էկզարք Ֆրանսայի Կաթողիկէ Հայերու, վեր· ՍԻՍԼԵԱՆ: ներկայացուցիչ Փարիզի Հայ Առետ· եկեղեցւոյ :

Հետեւելով Հարաւային Ամերիկայի եւ Մերձաւոր Արեւելքի մեր հայրենա – կիցներուն օրինակին եւ դրական կերպով ոգեկոչելու համար 1915ի *մեր մէկ* միլիոն 500·000 ճահատակներուն յիշատակը :

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՄԱՆՑ ԿԵԴՐՈՆԸ
(CENTRE D'ETUDES ARMENIENNES)

Երրորդ անգամ ըլլալով կոչ կ'ընէ Ֆրանսայի հայ վաճառականներուն որ – պէսզի փակեն իրենց խանութները, աշխատաւորներուն եւ ուսանողներուն, որպէսզի դաղրին աշխատելէ

ՈՒՐԲԱԹ ԱՊՐԻԼ 24-ԻՆ

Այս նպատակաւ կը կազմակերպէ երիտասարդներու խումբեր, որոնք պիտի այցելեն խանութները եւ պատշաճ սուգի ազդը բաժնեն :

Ֆրանսայի Հայերը տեղեակ են արդէն թէ անցեալ տարի, իրենց չրջանին մէջ, հարիւրաւոր վաճառատուներ մասնակցեցան այս ձեռնարկին, որ այսօր կոչ – ուած է ընդհանրանալու դաւառին մէջ եւս:

ՇԱՏ ԿԱՒԵՒՈՐ .— Նոյն օրը, եկեղեցիները մասամբ բաց պիտի մնան եւ հո – ղեհանդստեան պաշտօն պիտի կատարեն: Այսպէս՝ Փարիզի Ս· Ցովհ· Մկրտիչ եկեղեցին բաց պիտի մնայ ժամը 3էն 5 *եւ ժամը* 4ին *Սերովբէ Սրբազան Հո – ղեհանդստեան պաշտօն պիտի մատուցանէ Ապրիլեան մեր նահատակներու յիշատակին :*

Տեղեկութեանց համար դիմել հետեւեալ հասցէներուն .—

PARIS — CENTRE D'ETUDES ARMENIENNES
32, Rue de Trévise — Vendredi de 19 h. à 22 ou Tél. NAT. 42-50 ou TRI. 57-74.
L'YON — DONIKIAN, 1, Rue de l'Espérance (3e).
VALENCE — Dr. KOHARIAN, 42, Avenue Sadi Carnot.
MARSEILLE — KHAYIGUIAN D. — 75 Cânebière, Tél. : CO 47-74.

Հ. Յ. Դ.

ՊԱՆԵԼՕ – ՔԱՇԱՆԻ Հ· Ց· Դ· «Արծիւ» ենթակոմիտէին ընդհ· ժողովը այս Ե – րեքշաբթի, ժամը 20·30ին *Անթոնի : Կա – րեւոր օրակարգ :*

ԿԸ ՓՆՏՌՈՒԻ

Տիկին Արաքսի Քէօլեան (ամուսինը՝ Ղուկաս) կեսարացի կը փնտռէ մօրաքրո – ջը աղջիկը եւ իր ամուսինը, նոյնպէս կեսարացի՝ Արուս եւ Ցարութիւն Վէղիր Օղլու (հօր անունը Ղազէր) եւ իրենց զա – ւակները՝ աղջիկը՝ Պէաթրիս եւ տղան՝ Սուրէն : Տեղեկացնել հետեւեալ հաս – ցէին.— ՏԻԿԻՆ ԱՐԱՔՍԻ ՔԷՕՔԼԵԱՆ ,

Rue Stara Planina No 12
KOLAROVGRAD
BULGARIE

CENTRE D'ETUDES ARMÉNIENNES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՄԱՆՑ ԿԵԴՐՈՆԸ

Տեղեկատուութեան հաւաքոյթներ

կը կազմակերպէ

ԱՊՐԻԼ 24Ի ԵՒ ՀԱՑԿ· ՋԱՐԴԵՐՈՒ ՄԱՍԻՆ , ՓԱՍՏԱԹՈՒՂԹԵՐՈՎ

Երիտասարդները պրպտած են այդ հար – ցը եւ պիտի պարզեն իրենց քննութեանց արդիւնքները :

Ստորեւ՝ այդ վերջին հաւաքոյթին վայրն ու թուականը .—

ALFORTVILLE : le mercredi 22 Avril à 20 h. 30, 74 Ave. Etienne Dolet.

IMPRIMERIE SPÉCIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ԱՊՐԻԼ 11-24 Ը ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

Ապրիլեան եղեռնի տարեդարձը կ'ոգեկոչուի այս Ուրբաթ (24 *Ապրիլ*) *20·30ին Քատէի սրահը, Րիւ եւ մեթրօ՝ Քատէ: Նախաձեռնութեամբ Ա… Սէրունդին :*

ԿԸ ՆԱԽԱԳԱՀԷ

ԲԱԲԳԷՆ ԳԱՎԷԶ

ԿԸ ԽՕՍԻՆ՝

Պ. Պ. Ժ. ԴԱՏԱԽՈՐԵԱՆ ԵՒ ԱՍԱՏՈՒՐ ՔԷՕՍԷԵԱՆ (ՄԱՐՍԷՅ…

Օրուան պատշաճ դեղարուեստական յայտագրին կը մասնակցին.— Պ· ՔԱՄԹԱՆԻԷ (սրինդ), Օր· ԷԼԻԶԱՊԷԹ ՊԻՆՈՇ (տաւիղ), Օր· ՎԱՐԺԱՊԵ… ԵԱՆ (դաշնակ) : Կ'արտասանէ Օր· ԹՕՓԱԼԵԱՆ
եւ ՄԿՐՏԻՉ ՊՕՂՈՍԵԱՆ (երգ)
Ընկերակցութեամբ՝ ԿԱՐՊԻՍԻ ԱՓՐԻԿԵԱՆԻ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

Ուրբաթ , Ապրիլ 24ին ժամը 21ին Սալ Մազըլօ, 88 Րիւ տ'Օպանեը, *նախաձեռ – նութեամբ Ապրիլեան Սերունդին (ՋՈՄ) :*

Հովանաւորութեամբ Ազգ· կեդր· վար – չութեամբ եւ մասնակցութեամբ կաթո – ղիկէ եւ աւետարանական համայնքնե – րուն :

Կը Նախագահէ
ԱՐՏԱՒԱԶԴ ԵՊԻՍԿ· ԹՐԹՌԵԱՆ
(Առաջնորդ Հարաւ· Ֆրանսայի թեմին)
Կը խօսի
ԿԱՐԱՊԵՏ ՓՕԼԱՏԵԱՆ

Օրուան պատշաճ դեղարուեստական բաժնին կը մասնակցին՝ Ալիս Շամիրեան, Մարի Սիմոնեան, Օր· Արգուամանեան, Պ· Պ· Ս· Տէրոյեան *եւ* Ժ· Գասպարեան *(Արմենիա երգչախումբէն) :*

Արտասանութիւն.— Գալուստ Պապ – եան, Օր· Է· Եղիկեան, Աղաւնի Մու – րատեան *եւ* ՍԱՐԳԻՍ ՊՕՂՈՍԵԱՆ :

Կենդանի պատկեր Հայ Արեւոյչներէ , ղեկավարութեամբ Տիկին Մ· Շամիր – եանի :

ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլ 26ին, *Կիրակի ժամը* 11ին, *Փա – րիզի Ս· Ցովհ· Մկրտիչ եկեղեցին, հո – գեհանդստեան պատարագ պիտի մատուց – ուի երկու պատերազմներու ընթացքին Ֆրանսական ճակատը լինած հայ ռազ – միկներու եւ Ապրիլեան նահատակներու յիշատակին , նախաձեռնութեամբ Հայ Նախկին Ռազմիկներու եւ կամաւորներու Միութեան :*

SACRÉ - CŒUR

Կիրակի, Ապրիլ 26, *ժամը* 16·30ին *Մոնմարթրի Սաքրէ – Քէօր Մայր–Եկե – ղեցւոյ մէջ, ճայնաւոր պատարագ պիտի մատուցի Ապրիլեան նահատակներու յի – շատակին :*

Կը պատարագէ եւ կը քարոզէ՝
ԿԱՐԱՊԵՏ ԵՊԻՍԿ· ԱՄԱՏՈՒՆԻ

Ս· ՑԱԿՈԲ (ՄԱՐՍԷՅԼ)

Այս Կիրակի Պուլ· Օտտոյի Ս· Ցակոբ եկեղեցւոյ մէջ Հոգեհանդստեան պաշտօն պիտի կատարուի Հարաւային Ֆրանսայի Թեմի առաջնորդ ԱՐՏԱՒԱԶԴ ԵՊԻՍԿ·Ի նախագահութեամբ , ոգեկոչելու համար Ապրիլեան Եղեռնի մէկուկէս միլիոն նա – հատակներու խնկելի յիշատակը : Ցա – ւարտ պատարագի Առաջնորդին ձեռամբ պիտի կատարուի երկու երիտասարդնե – րու (Վահան Ցակոբեան եւ Գրիգոր Սար – գիսեան) Սարկաւագի ձեռնադրութիւնը :

ՏԷՍԻՆԻ ՄԷՋ

Տէսինի Ս· Աստուածածին եկեղեցւոյ կրօն· Ընկ· վարչութիւնը կը ծանուցանէ Տէսինի եւ չրջակայ հայ հասարակու – թեան թէ այս կիրակի առաւօտ պիտի կատարուի 1915ի Մեծ Եղեռնի բիւրաւոր նահատակներու յիշատակին նուիրուած պատարագ եւ մասնաւոր հոգեհանգիստ :

ՆԻՍԻ ՄԷՋ

Կիրակի, 26 Ապրիլ, ժամը 15·30ին Օթէլ Սէրիպ, 20 Ավընիւ *մանուօ :*

Հովանաւորութեամբ՝ նախագահ՝ ՄՈՒՇԵՂ ՃԻՒՐՃԵԱՆի. Կը խօսին.— Կ· ՓՕԼԱՏԵԱՆ եւ ՑՈՎՍԷՓԵԱՆ :

Օրուան պատշաճ դեղարուեստ… յայտագիրը (Մարսէյլ եւ Նիս) :

ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ Է

ՏԵՍԻՆԻ ՄԷՋ

Կազմակերպուած Ֆրանսական Բ… Հայ Նախկին Ռազմիկներու Մ… Թեան կողմէ : Ապրիլ 25ին *Շաբաթ ե… կոյեան ժամը* 8·30ին, Հ· Ց· Դ· *մէջ :*

Կը նախագահէ՝ ՄԵՍՐՈՊ ՊԱՁԸՆՏ…

Կը խօսի՝ Կ· ՄԵՀԵԱՆ

ՎԱԼԱՆՍԻ ՄԷՋ

Նախաձեռնութեամբ Ազգային Մ… Թեան, Ապրիլ 24ին, *Ուրբաթ երեկո… մը* 20·30ին, *մասնակցութեամբ՝ երգչ… րանուհուներէնց ներկայացուցիչներ…*

Կը նախագահէ Պ· ՑԱԿՈԲ ԿՕՉԿԱՍՊ…

Կը խօսի Տիկ· ՀՈՒՐԻ ԻՓԻՒԵԱՆ

Ժողք կ'առնեն նաեւ՝ Տարօն Ա… ձէրէեանց եւ Տոքթ· Գոհարեան (Ֆ… սերէն) *եւ* Պ· Աբրահամեան՝ *Ազգ· Մ… Թեան կողմէ :*

ԱՆԹԱՆՕԹ ՁԻՆՈՒՈՐԻՆ Ի…

Ինչպէս ամէն տարի, այս տարի Հայ Նախկին Ռազմիկներու եւ կամա… ներու Միութիւնը, հրաւիրուած է ա… ձին, արձարծելու Անթանօթ Զինուո… Բոցը, Ուրբաթ Ապրիլ 24ին, *ժ… 18·30ին :*

×

Առնուվիլի Վարդապետ Ս· Խաչ եկե… ւոյ մէջ մասնաւոր հոգեհանգստեան պ… տօն պիտի կատարուի այս Կիրակի, մ… կուկէս միլիոն Հայ նահատակներու յիշատակին :

×

ԼԻՈՆ

ՁԱՅՆԱՒՈՐ ՊԱՏԱՐԱԳ , այս Կի… առաւօտ ժամը ճիշդ 10ին, *մէկուկէս միլիոն Ապրիլեան նահատակներու Ֆրանսիոյ Բլըրանիա հոյակապ տա… մէջ :*

Լիոնի եւ չրջակայքի Հայ ժողովուրդ սիրով կը հրաւիրուի մէկ միլիոն Հայ նահատակներու խնկելի յիշատակին մատուցուելիք պատարագին, այս Կիրակի առաւօտ , ժամը ճիշդ 10ին, *Ֆուր… րի Տիրամօր գեղեցիկ տաճարին մէջ, Ա… սկզբի նախկին Արքեպիսկոպոսին՝ Տէլէի նախագահութեան տակ :*

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

Վասպուրականի յարթական հերոսամարտի 49րդ *տարեդարձը եւ միութեան քառասնամեակը կը տօնուի , այս Կիրակի ժամը* 15·30էն *միջն…*
Սալ Մազըլօ, 88 Րիւ տ'Օպանեը :
Կը նախագահէ Պ· ՍԻՄՈՆ ԱՒՏՈՑԵԱՆ Կը խօսի.— Պ· ԱԲՐԱՀԱՄ ԱՐՇ… Հ· Ց· Դ· Նոր Սերունդի Քրիստափոր խումբը կը ներկայացնէ.—
ՀԻՒԱՆԴՏԵՍԸ (*զաւեշտ*)
Հայկ· պարեր Պօմոնի Զարեհեց պարախումբի կողմէ
Դեղարուեստական բաժնին կը մասնակցին.— Սարգիս Զէօրէքճեան, Օր· Եղ… Շահէ եւ Շահէ Փանոսեան, Ալիս Շահմիրեան, Ժաքլին Փափազեան, Էլիզ Եղ… եան, Վերգինէ եւ Վանիկ Նազարեան :
Ժամը 20էն *կէս դիշեր՝ եւրոպական պարեր՝ ընկերակցութեամբ* ՍԵՐԾ ԿԱՐՕ Նուագախումբին :
Տոմսերը ապահովել.— Պ· Վարդան Պանտիկեան, 27 Րիւ տ'Օպանեը (62-…
Ցովհ· Հացագործեան, 15 Րիւ Լոնկ տէ Քափիւսէն (20–05–78), *Մեսրոպ Շա… եան*, 26 Րիւ Տէ Փըթիթ – Մառի , *Պետրոս Նալբանեան*, 60 Րիւ տը Լա Փո… (59 – 57 – 70) :

ՀԱՅՐԱՆԻՔ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝	Տար. 60 Ֆ.	Վեցամսեայ՝	35 Ֆ.
Արտասահման՝	Տար. 75 Ֆ.	Հատը	0·30 Ֆ.

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
22
ԱՊՐԻԼ
MERCREDI
22 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9991

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — Nº 9991

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ԵՐԲ ՊԻՏԻ ՃԱՆՉՆԱՆ ԻՍԿԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ

—o—

Կիպրոսի արկածախնդրութեան մէջ նետուելով անխորհուրդ, Անդարայի կառավարութիւնը սոսկալի փորձանք մը բացաւ դլխուն :

Ներքին բազմաւեսակ հոդեր — քաղաքական, տնտեսական, ելմտական— ար – դէն իսկ ստեղծած էին անել կացութիւն մը, որմէ դուրս դալու ճամբայ չէր դըտնար ժեր աղուէսը :

Սորհրդարանին մէջ ընդդիմադիրները, Առաջնի դլխաւորութեամբ, նեղ կապուածքեան մատնած են կառավարութիւնը, որ ելեմուտքի բացը գոցելու համար բանական չի գտներ օտար պետութեանց կողմէ բարեացակամօրէն տրուած դուժարները եւ կ'առաջարկէ նոր տուրքեր հաստատել, կամ գոյութիւն ունեցող տուրքերու սակը բարձրացնել :

Այս կէտին չուրջ անհաչտ դիրք բռնած են իսմէթի հակառակորդները եւ չեն ուղեր որեւէ պիղում կատարել : Նոր օրէնքի քուէարկութեան յապաղումին պատճառը արդէն իսկ կարելի չէ եղած դանձել երկու հարիւր միլիոն ոսկիի տուրքեր, ինչպէս նախատեսուած էր այս տարուան ելմտացոյցին մէջ :

Միւս կողմէ արտաքին առեւտուրի պարտքերը վերջին երկու ամիսներու ընթացքին անցեալ տարուան նոյն շրջանին հետ բաղդատելով երկուքուկէս անդամ աւելցած են :

Հնդամեայ ծրագրի 1963ի բաժինը չէ դործադրուած եւ այս տարուան համար ալ տրամադրելի դումար չկայ :

Հասարակաց Շուկային կողմէ խոստացուած 35 միլիոն տոլարի օժանդակութիւնն ալ չէ տրուած՝ համաձայնագիրը տակաւին վաւերացուած չըլլալով Գերմանիոյ, Իտալիոյ եւ Հոլանտայի կողմէ : 1964ի համար ապահով են միայն երկու դումարները, Մ. Նահանդներու տուած 78 միլիոն տոլարը եւ Անդլիոյ՝ 8·400·000 տոլարը :

Թուրքերը բաւարար չեն դտներ Մ. Նահանդներու տուածը, քանի որ ցարդ վարժուեր էին աւելի խոշոր պատառներ կորդելու :

Վերջերս Ինէօնիւի փեսան Մէնթին Թուջր Ափիա շաբաթաթերթին մէջ կը դանդատէր Ամերիկացիներէն, որ Կիպրոսի ինդիրին մէջ ճնշում բանեցուցեր են Թուրքիոյ վրայ : Ամերիկեան վերջերս նաւատորմը արդիլեր է Թուրքերուն պինուոր ցամաք հանել կղզին : Ու պատնու – թեամբ կը խոստովանէր .

« Մեր ճիաը ծուռ է եւ ստիպուած ենք այդպէս չարժիլ, որովհետեւ կարօտ ենք ամերիկեան օժանդակութեան » :

« Քոնսորսիում »ը դադրեցուցեր է իր վարկերը : Պատճառն այն է , որ Թուրքիոյ ներքին ելեւմուտքը կայունացած չէ եւ տուրքերու բարեկարգման օրէնքը չէ քուէարկուած :

Այս պայմաններուն տակ ճարպիկ Թուրքերը դիմած են Մոսկուա, որ պըղտոր ջուրի մէջ ձուկ որսալու պատեհ առիթ մըն է դտած հիմա :

Անդարայի ուուս դեսպան Նիկիտա Րիժով Թուրք կառավարութեան առաջարկած է մեծ աստիճանաչափով անտեսական ու ելմտական օժանդակութիւն ընձեռել, Թրքական հնդամեայ ծրագրին իրականացումը դիւրացնելու համար : Ա – ռաջին առթիւ Մ. Միութենէն Թուրքիա պիտի դրկուին նախանիւթեր , մեքենաներ եւ մասնադէտներ : Ու նաեւ՝ հնչուն դրամ :

Որ մնաց «Թրումբընի վարդապետութիւնը :

1947էն մինչեւ այսօր Ամերիկայէն չորս

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՃՈՆՍԸՆ ԵՒ ԽՐՈՒՇՁԵՒ ԿԸ ՀԱՄԱՁԱՅՆԻՆ

—o—

ՏՏԱՅԱՒ ԻՒՐԱՆԻՄ ՊԻՏԻ ԶԱՐՏԱԴՐԵՆ

—o—

Նախագահ Ճոնսըն ճառ մը արտասանած է «Խոչիէթըտ Փրէս»ի տարեկան համադումարին առջեւ եւ այս առթիւ յայտնած թէ լարուածութիւնը մեղմացնելու մտօք, Միացեալ Նահանդները ո – րոշած են քառասուն առ հարիւր պակսեցնել խտացած իւրանիումի եւ փլուտոնիումի արտադրութիւնը (այս վերջինը՝ միայն քսան առ հարիւր) :

« Յարմարցնելով արտադրութիւնը համաձայն կարիքներուն, կը պակսեցնենք լարուածութիւնը միշտ պահպանելով հարկ եղած ուժը : Այս որոչումները տալէ առաջ, յարաբերութեան մէջ էի Անդլիոյ վարչապետին հետ : Ուրախ եմ յայտարարելու թէ Խրուշչեւ յայտնեց ինծի թէ մտադիր է նոյնիսկ նոյնիսկ որոշում մը տալու» :

Արդարեւ խորհրդային մամուլի Թաս դործակալութիւնը հաստատած է Խրուշչեւի խոստումը :

Ճոնսըն իր ճառին մէջ յայտնած է նաեւ ամերիկեան արտաքին քաղաքականութեան հինդ կէտերը .—

Ա) Քորէայի պատերազմէն ի վեր , Միացեալ Նահանդները յաղդած են աննախընթաց զինուորական ուժ մը ոտքի դըներ : Այս ճիդը հաւանաբար թոյլ տուաւ որ նսեմանայ պատերազմի սպառնալիքը. հասկցնելով հաւանական թշնամիներուն որ որեւէ յարձակում պիտի նշանակէր իրենց տապալումը, երեք տարի է, Միացեալ Նահանդները չարունակած են իրենց ճիդերը ամերիկեան պաշտպանութեանց ամրապնդման համար :

Բ) Միացեալ Նահանդները դիմադրեցին համայնավար տարածման ճիդերուն, արդելք հանդիսանալով աւելորդ դրդռութեանց : Այդպէս վարուեցան Պերլինի մէջ, Քորէայի պատերազմի ընթացքին , Ֆորմոզայի պաշտպանութեան համար , քուպական տադնապին առեն եւ Վիէթնամ :

Գ) Միացեալ Նահանդները փորձած են օդնել իրենց դաշնակիցներուն որպէսզի ամրապնդեն իրենց ուժերը դէմ դնելու համար համայնավար սպառնալիքներուն, ապա որովհետեւ իրենց ապագան կախում

միլիառ տոլարի ահագին դումար մը տանելէ վերջ, Անդարայի կառավարութիւնը այսօր կը սպառնայ երես դարձնել Ամերիկայի եւ արեւմուտքի, ուսկից այլեւս մեծ դումարներ կորդելու յոյսը չունի, դոյնը դուրս տուած ըլլալով :

« Ազատ աշխարհ »ը նիւթական ա՛յնքան մեծ զոհողութիւններ չյանձն առած էր ա՛յն ակնկալութեամբ , որ Թուրքիա ամուր պատնէշ մը պիտի դառնար Խ. Միութեան ծաւալապաշտական քաղաքականութեան դէմ :

Այդ պատնէշը կը քայքայուի այսօր : Անդարա եւ Մոսկուա կը բարեկամանան :

Մեր աղուէսը այժմ նոր հանք մը դտած է եւ կը յուսայ երկիրը փրկել սնանկութենէ , չնորհիւ կրեմլինի բարեացակամ , առատաձեռն եւ «անչահախնդիր» օժանդակութեան :

Ասիկա դաս մը պիտի ըլլա՞յ արդեօք արեւմուտքի դիւանագէտներուն :

Անոնք ի վերջոյ պիտի կրնա՞ն ճանչնալ Թուրքիոյ իսկական դիմադիծը :

ՀՐԱՆՏ-ՍԱՄՈՒԷԼ

ունի արեւմտեան ընկերութեան միանալ կանութենէն :

Դ) Միացեալ Նահանդները քաջալերած են բարգաւաճման մէջ եղող ազդերու անկախութիւնն ու յառաջդիմութիւնը :

Ե) Միացեալ Նահանդները Պարուք ծրագրէն մինչեւ հիւլէական զանիները չարունակած են տեւական խաղաղութեան մը յոյսը հետապնդելով համաձայնագրեր որոնց նպատակը ըլլայ պակսեցնել վտանգը առանց պակսեցնելու ապահովութիւնը :

×

Խրուշչեւ յայտարարած է թէ խորհըրդային կառավարութիւնը որոշած է դադրեցնել երկու նոր հիւլէական կայմը – ւածներու չինութիւնը որոնք փլուտոնիում պիտի արտադրէին : Ցետադարձ տարինե – րու ընթացքին , Խորհ. Միութիւնը դադարեցուցած պիտի ղեղէ 235 ուռանիումի արտադրութիւնը որ սահմանուած է հիւլէական գործիքներու :

ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԻՈՅ ՄԷՋ

ՊԱՒԱՍԸ ԿՐ ԿՈՐՄՆՑՆԷ ԵՐԿՐԻՆ ՂԵԿԸ

Պէյրութէն հասած լուրերու համաձայն, Դամասկոս անդամալուծուած է ընդհանուր գործադուլով մը : Արդարեւ Սուրիացին հասած ճամբորդներու համաձայն, պետական հարուած մը անմիջական կը նկատուի : Կը թուի թէ Պաասական կուսակցութիւնը կամաց – կամաց կը կորնչնի կացութեան հակակչիռը : Դամասկոսի խանութները 90 առ հարիւր փակ են :

Կառավարական ձայնասփիւռը հաղորդած է որ « պասական մտաւորականներու, դիւղացիներու եւ բանուորներու » ցոյց մը տեղի ունեցած էր Դամասկոս : Այդ ցոյցը « պատասխանն էր աշխատաւոր դասուն այն դաւին դէմ զոր կատարդիմութիւնն ու աւետապետութիւնը պատրաստած էին Համա, ինչպէս նաեւ Հալէպի եւ Դամասկոսի գործադուլներուն » :

Ցուցարարները ի նպաստ Պաասին արտայայտուած են :

Համայի մէջ ուր ծանր խռովութիւններ տեղի ունեցած են, վերջին օրերու ընթացքին , պատժական խիստ միջոցներ ձեռք առնուած են եւ դլխաւոր պատասխանատուները ձերբակալուած են : Ցանուանական պետեր դիմած են Զօր. Հաֆէզի որ ներողամիտ դտնուի, բայց մերժուած են : Միայն լուսարդելի ջրեր – ջումի ձեռք ձդած են :

Համայի զինուորական դրաւումը պիտի չարունակուի եւ դատապարտուած ըմբոստները հետիոտն կ'առաջնորդուին Համայէն մինչեւ Պալմիրայի ովասիսը : Զօր. Հաֆէզ յայտնած է նաեւ պատուիրակներուն թէ Համայի հին թաղերը պիտի քանդուին :

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ՆԱԽԱԳԱՀ ՏԸ ԿՈԼի ապաքինումը կը չարունակուի բնական կերպով : Հաւանական է որ նախագահը հիւանդանոցէն ելլէ կիրակի եւ ութ օր ալ Էլիզէ մնալէ ետք բժշկական խնամքի տակ, հանդստանայ Ֆոլոմպէ, քանի մը չաբաթ :

ՖՐԱՆՍԱՑԻ երկաթուղին «պահանջի 3 օրեր» նշանակուած է Ապրիլ 29, 30 եւ Մայիս 1ի համար : Աչխատանքի դադարներ տեղի պիտի ունենան, թէեւ բանուորական Ուժը (ընկերվարական) չի մասնակցիր չարժումին :

ԹԻԻՄԻՒ – ՎԻՆԵԱՆՔՈՒՐ , մամուլի ասուլիսի մը ընթացքին, պաշտօնապէս դրաւ իր թեկնածուութիւնը նախագահական պաշտօնին : Սալանի եւ Պասթիէն – Թիէրի ծանօթ փաստաբանը յայտարարեց .— « Թեկնածու եմ որ Կոլի դէմ , առանց սահմանափակումի, առանց վե –

ՏԱՐՈՒՆԻ –

ՎԱՀԱԳՆ ԻՉԳԱԼԱՑԵԱՆ

—o—

Ցաւով կ'իմանանք որ երկուչաբթի օր , Ապրիլ 20ին , յետ կարճատեւ հիւանդութեան իր մահկանացուն կնքած է Վահագն Իչդալացեան :

Ողբացեալը ծնած էր Կարին , 1890ին եւ դաւակն էր նահապետական բազմանդամ ընտանիքի մը : Հայրը դլխաւոր դեկավարներէն մէկն եղած է Կարնոյ առաջին յեղափոխական չարժումին :

Իր նախնական ուսումը ստացած է Կարնոյ Ազդային վարժարանին մէջ : Փայլուն կերպով Սանասարեան վարժարանի դասընթացքները աւարտած է :

Սահմանադրութեան հռչակումէն յետոյ ընտանիքով հաստատուած է Պոլիս : Արձանադրուած իրաւաբանական վարժարանը :

Ուսանողական չրջանէն սկսեալ նուիրուած է հանրային աչխատանքի եւ իր կեանքին մինչեւ վերջին օրերը չարունակած է իր գործունէութիւնը այդ ուղղութիւնով :

Իր նախասիրած ասպարէզներն եղած են ուսուցչութիւնն ու հրապարակագրութիւնը : Ուսուցչութիւնով զբաղեցաւ Պոլսոյ մէջ : Օրտուի ազդ . վարժարանի եւ Դպրոցասէրի տնօրէնութիւնը վարած է տասնեակ տարիներով :

Հրապարակագրական գործունէութիւնը կը սկսի իր ուսանողական չրջանէն : Կ'աչխատակցէր զանազան թերթերու : Հնչակեան ուսանողական միութեան ամսաթերթին՝ «Կայծ»ի խմբագրական կազմի կարեւոր մէկ անդամն էր :

Կարեւոր պաշտօններ կատարած է Հընչակեան կուսակցութեան մէջ եւ 1924ին ընտրուած է անոր դերագոյն մարմնի անդամ :

Վահագն Իչդալացեանի մահով, կ'անհետանայ մէկ նոր անդամը այն սերունդին որ , անձնուիրաբար ծառայելով հայ դիրին, վառ պահեց հայ դպրոցը ըմպիւռքի մէջ : Բնաւորութեամբ պարզ ու համեստ հակառակ իր հմտութեան , միչտ տրամադիր էր անձնուիրաբար օդտակար ըլլալու ոեւէ իրեն դիմողի :

Իր սերունդին պատկանող ամէն մէկու մահը կորուստ մըն է բովանդակ Հայութեան համար, որովհետեւ դաղափարական տարակարծութիւնները կը կորնչցնեն իրենց սուր հանդամանքը այն փոսին առջեւ որ բացուած է Սիփիւռքի Հայութեան կեանքին մէջ : Ծառայել տարբեր սուրբերու, բայց նոյն Աստուածուն՝ որ է Հայ ժողովուրդը, կը բաւէ, որպէսզի այսօր մենք ալ, իր ընկերներուն հետ ողբանք հայ մտաւորականին մահը :

Ցուղարկաւորութեան մանրամասնութիւնները տես Դ. էջ :

Մեր ցաւակցութիւնները Այրի Տիկին Վ. Իչդալացեանի եւ Օրիորդներ Լօրա եւ Լիտիա Իչդալացեանի :

ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՏԱՆ

Ապրիլեան Սպատոնին առթիւ հայրենասէր ամոլ մը իրենց նահատակ ծնողաց յիչատակին երկրորդ անդամ ըլլալով Հայ Մշակոյթի Տան կը նուիրեն՝ 1500 Ֆր. :

բապահութեան եւ եթէ հանրային քուէարկութիւնը փափաքի՝ կը պարտուի » :

ՆԻԿՈՍԻՈՅ մէջ, կռիւները կը չարունակուին Թուրքերու եւ Ցոյներու միջեւ :

ՄՈՍԿՈՒԱՅի ձայնասփիւռը « ողջ Պուտտա» մը որակեց Մաօ Ցէ Թունկը :

ՊԱՏԿԵՐՆԵՐ ՕՐԼԻԷՆ

—o—

Բ.

Մինչեւ երկրորդ Աշխարհամարտը, իբրեւ փոխադրական միջոց, օդանաւորդութիւնը կը յառաջանայ չատ դանդաղ : Դեռ ժողովրդականացած չէ : Պատճառը աւելի անապահովութիւնն է քան թէ տոմսակին գինը : Օդին մէջ բարձրանալու հասկնալի երկիւղը : Պատերազմէն ետքն է, որ յանկարծ կ'արագացնէ քայլերը : Մոչոր օդանաւերը այլեւս կանոնաւորա – բար կը կտրեն ովկիանոսները, եւ չոգե – կառքի ճշդապահութեամբ կը հասնին օ – դակայանները : Զեն վախնար փոթորի – կէն, անձրեւէն, ձիւնէն : Մեծ պետու – թիւններու համար գրեթէ արժանապատ – ուութեան հարց է ներկայանալի օդատոր – միլ մը ունենալը, եւ առանց տրտնջալու կը փակեն օդանաւային ընկերութիւննե – րու բացը :

Հետզհետէ կը սկսի պղտիկ գալ Լը Պուրժէն : Ընկերութիւններու մէկ մասը — մասնաւորաբար էր Ֆրանսը — կը փո – խադրեն Օրլի, հապճեպով կառուցուած չէնքերու մէջ : Բայց, այս անգամ, կան – խելու համար օդանաւորդութեան յարա – ճուն վերելքին անակնկալները, ընդար – ձակ ծրագիր մը կը պատրաստեն ու կ'անցնին գործի :

Արդիւնքը այսօրուան Օրլին է : Ամե – րիկացիներու խոստովանութեամբն իսկ , աշխարհի ամէնէն արդիականը, գէթ առ այժմ : Օրլիի գոած յաջողութիւնը բա – ցատրելու համար՝ ըսենք որ տասնեակ մը երկիրներ (Ճունաստան, Պաղեստին , Թուրքիա, եւայլն) անմիջապէս ֆրանսա – ցի ճարտարապետներու կը յանձնեն իրենց օդակայաններուն ծրագիրներու պատ – բաստութիւնը կամ կառուցումը :

Տարածութիւնն է հազար հարիւր հեկ – տար (թուանշանները մօտաւորապէս են), այսինքն՝ Փարիզի մէկ հինգերորդը : Ցարդ ծախսուած է վաթսուն միլիառ նախկին ֆրանք եւ չէ վերջացած տակա – ւին : Պաշտօնեաներու, աշխատաւորներու ընդհանուր թիւն է տասնըեօթը հազար : Եթէ մէկ ընտանիքը հաշուենք երեք հո – գի, ուրեմն, ինքն իր մէջ յիսուն հազար հոգինոց քաղաք մըն է, այսինքն՝ աւելի մեծ քան Վալանսը կամ Վիչին :

Գլխաւոր չէնքին երկարութիւնն է եօ – թը հարիւր մեթր, ամբողջովին ապակի ու մետաղ : Կը պարունակէ հազար չորս հարիւր դրասենեակ, դրամատուն, ա – ռաջնակարգ պանդոկ, չարժանկարի սը – րահ, դեղարան, հիւանդանոց, եկեղեցի, դոյզ – դոյզ արճարանները, ճաչարանները, ելեքտրականյան, եւայլն: Ամէն տեսակ խանութները (նոյնիսկ կօշիկ նորոգելու) բաց են չաթթը եօթը օր, ոմանք օրա – կան քսանըչորս ժամ : Կայանէն դուրս ել – լելու պահանջ չես զգար :

Երբ մեքենաբար բացուող դուռէն ներս կը մտնես, նոր աշխարհ մը կը փոխա – դրուիս : Դար մը կը ցատկես : Արդիա – կան կահ – կարասի, զարդարանք : Մա – քուր, լուսաւոր : Թուղթի կտոր, կճատ մի փնտռեր գետինը, չկայ : Նետես իսկ՝ անմիջապէս կ'աւլեն : Քսան տղոցմէ պատկանող քառասուն ընկերութիւններու պաշտօնէութեան դոյզդոյն համագործա – ները հաճելի տեսք մը կուտան սրահին :

Հակառակ մեծ բազմութեան (երբեմն հազարներով), ո՛չ մէկ աղմուկ, ո՛չ մէկ հրմշտուք : Կարծես խուլ–համրերու քա – ղաքի մը մէջ ես : Երկաթուղիի խոշոր կայարանի մը եռուզեռը կայ, բայց ժո – ղովը, պոռալ – կանչելը չկայ, որովհե – տեւ չէնքը այնպէս մը չինուած է, որ աղմուկը կը խեղդուի, արձագանգ չի տար : Մարդիկ կը քաշուին նոյնիսկ բարձրաձայն խօսելու : Հաճելի, մեղմ ի – դական ձայն մը, զանգակի երեք հար – ուածէ եւթ, չէնքին չորս կողմը գետեղ – ուած երեք հազար անտեսանելի բարձրա – խօսներու միջոցաւ կը յայտնէ հասնող կամ մեկնող օդանաւերու ազդուիլը , թիւը, ժամը, եւ մարդիկ կը չարժին ան – ձայն, անչշուկ : Առաջին անգամ ներս մտնողը տարօրինակ տպաւորութիւն մը կ'ունենայ, անհանգիստ կ'ըլլայ, եթէ չափազանցելու վախը չունենայի՝ պիտի ըսէի, կարծես եկեղեցի ներս կը մտնէ, այնքան զարմանալի կը թուի հարիւրա – ւոր մարդոց անաղմուկ երթեւեկը :

Գիտէ՞ք, անցեալ տարի քանի հոգի անցած են, այս ապշեցուցիչ օդակայա – նէն : Վեր – վար չորս միլիոն հոգի ու վաթսուն հազար թոն ապրանք : Ո՛չ, սը – խալ չէ տպուած, չորս միլիոն հոգի, եւ իբր թէ ընդարձակ, լայն, առ նուազն քսան տարուան համար ինքնաբաւ օդա – կայան մը չինած ըլլալու յաւակնութիւ – նը ունեցող ճարտարապետները հիմա կը հասկնան, թէ չարաչար սխալած են ի – րենց հաշիւներուն մէջ, եւ ձեռնարկած են կրկնապատիկ մեծութեամբ նոր օդա – կայանի մը չինութեան , Փարիզի հիւսի – սային մարզին մէջ, ժամական երկու – երեք հազար քիլոմեթր սուրացող ապա – գայ օդանաւերուն, հաւանական ուե – միլիոն ճամբորդներուն տեղ պատրաս – տելու համար : Ներկայիս, չորս ինքնա – մուղով Պոինկները Նիւ – Եորք – Փարիզ տարածութիւնը կը կտրեն եօթը ժամէն , յաճախ աւելի արագ՝ եթէ հովը նպաս – տաւոր ըլլայ : Հինգ տարի չանցած , նոր դաշնները —Քոնքորտները— երկու հա – րիւր հոգի չալկած, այդ ճամբան պիտի կտրեն երկուքուկէս ժամէն : Պիտի կարե – նանք առտուն Նիւ Եորք մեկնիլ, գործեր – նիս կարգադրել եւ իրիկունը վերադառ – նալ տուն, մեր անկողնին մէջ պառկիլ : Շատերու կարծիքով , չոգենաւը պիտի ծառայէ միայն ապրանք փոխադրելու կամ արձակուրդի հաճելի պտոյտներու :

Հինգյարկանի չէնքին ճոխութիւնը դի – տելէ եառ, երբ կը բարձրանաս տանիքը, տեսարանը կը փոխուի : Հոս, հակառակ բաց օդին, աղմուկի թաղաւորութեան

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿՐԷՏԷԻ

—o—

Բ.

Երեսացի ծովահէններ արշաւանքներ կը կազմակերպեն Եգիպտոսի, Սուրիոյ դէմ, կը սպառնան, Տելոսի առեւտրական յարաբերութեանց : Պոնտոսի թագաւոր Միհրդատ զինակիցներ կը գտնէ Կրետա – ցիներէն Հռոմի դէմ : Ծովահէններ հա – ղորդակցութիւն կը պահեն Սպարտա – կոսի եւ Սիկիլիոյ հետ, կ'ամրանան Կի – լիկիոյ մէջ : Ժամանակն է հարուածե – լու կղզին, որ մրցակից մըն է միանգա – մայն Տելոսի , զօրավարները կը մտածեն կողոպուտի մասին, որովհետեւ Կրետէ հռչակաւոր է հարստութեամբ : Ծերա – կոյտի հրամանով Անտոնիոս կը յարձա – կի կղզիին վրայ, բայց կը պարտուի , նաւատորմը կը ջնջուի, Կրետացիներ Հը –ռոմի համար նուաստացուցիչ խաղաղու – թեան պայմաններ կ'առաջարկեն : Պոմ –

սահմաններուն մէջն ես : Տասնեակներով օդանաւեր կը սպասեն, կը լեցուին, կը պարպուին : Մէկը կ'երթայ, միւսը կու – գայ, իսկական փեթակ : Երբեմն, չորս – հինգ օդանաւ խելօքիկ մը պոչ կը բռնեն թռիչքի չաւիղին (փիսթ) առջեւ, մինչեւ որ մեկնումի աղդանշանը տրուի հսկո – ղութեան աչտարակէն : Կամ, նոյնքան օ – դանաւեր չուրջանակի կը դառնան եր – կընքին մէջ, սպասելով վար իջնելու հը – րամանին : Ցաճախ մէկը չաւիղին ծայրը չհասած, միւսը ճամբայ կ'ելլէ կամ կ'իջ – նէ : Այսպէս՝ օրական երեք հարիւր ան – դամ :

Այս նոր եռուզեռը այնքան հետաքրք – րական է ու հաճելի, որ Օրլին դարձած է Ֆրանսայի տեսարժան վայրերուն թիւ երկուքը , Էյֆելի աշտարակէն ետք, Վերսայլէն առաջ : Կիրակի, տօն օրերը մինչեւ երեսուն հազար այցելու կ'ունե – նայ : Կուգան ընտանեօք, կուգան Ֆրան – սայի հեռաւոր անկիւններէն անձնական կառքերով, հանրակառքերով, եւ բե – րանաբաց կը դիտեն նոր դարերու զար – մանալի թռչունները :

Պէտք է ընդունիլ, որ զրաւիչ բան մը ունի այս ելեւէջը : Չես կշտանար նայելէ : Հսկայ «Պոինկ»ը երբ կը սկսի դոռալ եւ հարիւր վաթսուն հազար քիլօ ծանրու – թիւնը կը մաղլցի երկինքն ի վեր պարի – կի թեթեւութեամբ, այն ատեն կը զգաս դիտութեան ահաւոր, ճնշիչ ուժը :

Վերջացնելէ առաջ, երկու խօսք ալ « մեր » , այսինքն, ամերիկեան խարիս – խի մասին :

ՀՐԱՆԴ ԱԿՈՆԱՑԵԱՆ

(Մնացեալը յաջորդով)

ՄԱԿԱՐԻ ՏՂԱՆ ՄԱՐԳԱՐԸ

—o—

Եղսիկը կէս զարմացումով ու ժպիտով նայեցաւ Մարգարին :

— Չէ, չեմ կարդացեր,— ըսաւ Եղսիկ չիկնոտ :

Մարգար զգաց, որ սխալ մը եղաւ· ա – ռաջին անգամ չնկատեց , յետոյ , յետոյ միայն միտքը եկաւ, որ Օր· Մարգարիտ ըսած էր , փոխանակ Օր· Եղսիկ ըսելու : քա՛, այդ անունը ի՞նչպէս ներս մտաւ : «Լուսթիւնը» զրքին մէկ հերոսուհին ա – նունը տուած էր :

Հետզհետէ տունէն ներս կը մտնէին նաեւ ուրիշներ .

— Մարգար, որ մեր տղան տեսնես, ը – սէ, որ քէմբախտ մէկդ վեց ամիս է նա – մակ չէ առեր, ինչ դիտնամ· զուրպան , կ'ըսեն , որ ոտքը մեքինէի տակ է մնա – ցեր :

Մարանն էր խօսողը :

— Մարգար, մեր Պաղտիկին ըսէ՝ Թող ճիպար մը ղրկէ :

Ծերունի Պօղոսն էր :

— Մարգար, մեր տղուն ըսէ, որ չորը եկաւ կոչը տարաւ, հորթն ալ տահա չէ ժմները ...

— Մարգար, մեր Ակոյին ըսէ, որ ...

Ու այսպէս յանձնարարութիւններու չարան մը, մինչ Մարգար իր ըրած սը – խալին վրայ կը մտածէր : Եղսիկն ալ ինչ – քան սիրուն էր այդ երեկոյ, — կը մտա – ծէր Մարգարը , — աչքերն աւելի խոշոր, երկար թարթիչներով, սև մազերուն խա – ղընէր մէջտեղէն, կապոյտ օղե – րը, կ'ըսես, մարմնի ջերմութիւնով էին բռնկեր :

×

Երբ ուշ ատեն դիւղացիները իրենց տուները վերադարձան, Մակարը հօր մը դուրդուրանքով Մարգարին մօտեցաւ ու խօսեցաւ, մինչ մայրը կուլար ...

— Մարգար , տղաս , տոստի տուչմանի տէր ենք: Ջանք ըրէ՝ չխնդացնես մեր վը – րայ : Էսօրուան օրը հէրդ դեղին մէջ նա – մուսով մարդ է : Ես վախ չունիմ , ախր փալանճի Մարգարին տղան ես : Հօրդ կէսին չափ որ ըլլիս, հերիք է : Որ Ամե – րիկա ելլես, Թլկանց Մուսեխին իմ կող – մէն մախսուսէն բարեւ կ'ընես : Էն դի – տէ , իմ վախտուայ ընկերն է : Էնոր հետ մէկտեղ ինչե՛ր, ինչե՛ր ենք ըրեր : Մու – սեխէն 12 ոսկին կ'առնես ու առաջի նա – մակով կը ղրկես : Հասկցա՞ր : Էս մէկը չմոռնաս, Մարգար : Պարտք ունենալը դժուար բան է :

×

Ու այսպէս յանձնարարութիւններու չարան մը, մինչ Մարգար իր ըրած սը – խալին վրայ կը մտածէր : Եղսիկն ալ ինչ – քան սիրուն էր այդ երեկոյ, — կը մտա – ծէր Մարգարը , — աչքերն աւելի խոշոր, երկար թարթիչներով, սև մազերուն խա – ղընէր մէջտեղէն, կապոյտ օղե – րը, կ'ըսես, մարմնի ջերմութիւնով էին բռնկեր :

×

Երբ ուշ ատեն դիւղացիները իրենց տուները վերադարձան, Մակարը հօր մը դուրդուրանքով Մարգարին մօտեցաւ ու խօսեցաւ, մինչ մայրը կուլար ...

— Մարգար , տղաս , տոստի տուչմանի տէր ենք: Ջանք ըրէ՝ չխնդացնես մեր վը – րայ : Էսօրուան օրը հէրդ դեղին մէջ նա – մուսով մարդ է : Ես վախ չունիմ , ախր փալանճի Մարգարին տղան ես : Հօրդ կէսին չափ որ ըլլիս, հերիք է : Որ Ամե – րիկա ելլես, Թլկանց Մուսեխին իմ կող – մէն մախսուսէն բարեւ կ'ընես : Էն դի – տէ , իմ վախտուայ ընկերն է : Էնոր հետ մէկտեղ ինչե՛ր, ինչե՛ր ենք ըրեր : Մու – սեխէն 12 ոսկին կ'առնես ու առաջի նա – մակով կը ղրկես : Հասկցա՞ր : Էս մէկը չմոռնաս, Մարգար : Պարտք ունենալը դժուար բան է :

×

Ու այսպէս յանձնարարութիւններու չարան մը, մինչ Մարգար իր ըրած սը – խալին վրայ կը մտածէր : Եղսիկն ալ ինչ – քան սիրուն էր այդ երեկոյ, — կը մտա – ծէր Մարգարը , — աչքերն աւելի խոշոր, երկար թարթիչներով, սև մազերուն խա – ղընէր մէջտեղէն, կապոյտ օղե – րը, կ'ըսես, մարմնի ջերմութիւնով էին բռնկեր :

×

Երբ ուշ ատեն դիւղացիները իրենց տուները վերադարձան, Մակարը հօր մը դուրդուրանքով Մարգարին մօտեցաւ ու խօսեցաւ, մինչ մայրը կուլար ...

— Մարգար , տղաս , տոստի տուչմանի տէր ենք: Ջանք ըրէ՝ չխնդացնես մեր վը – րայ : Էսօրուան օրը հէրդ դեղին մէջ նա – մուսով մարդ է : Ես վախ չունիմ , ախր փալանճի Մարգարին տղան ես : Հօրդ կէսին չափ որ ըլլիս, հերիք է : Որ Ամե – րիկա ելլես, Թլկանց Մուսեխին իմ կող – մէն մախսուսէն բարեւ կ'ընես : Էն դի – տէ , իմ վախտուայ ընկերն է : Էնոր հետ մէկտեղ ինչե՛ր, ինչե՛ր ենք ըրեր : Մու – սեխէն 12 ոսկին կ'առնես ու առաջի նա – մակով կը ղրկես : Հասկցա՞ր : Էս մէկը չմոռնաս, Մարգար : Պարտք ունենալը դժուար բան է :

×

Ու այսպէս յանձնարարութիւններու չարան մը, մինչ Մարգար իր ըրած սը – խալին վրայ կը մտածէր : Եղսիկն ալ ինչ – քան սիրուն էր այդ երեկոյ, — կը մտա – ծէր Մարգարը , — աչքերն աւելի խոշոր, երկար թարթիչներով, սև մազերուն խա – ղընէր մէջտեղէն, կապոյտ օղե – րը, կ'ըսես, մարմնի ջերմութիւնով էին բռնկեր :

×

Երբ ուշ ատեն դիւղացիները իրենց տուները վերադարձան, Մակարը հօր մը դուրդուրանքով Մարգարին մօտեցաւ ու խօսեցաւ, մինչ մայրը կուլար ...

— Մարգար , տղաս , տոստի տուչմանի տէր ենք: Ջանք ըրէ՝ չխնդացնես մեր վը – րայ : Էսօրուան օրը հէրդ դեղին մէջ նա – մուսով մարդ է : Ես վախ չունիմ , ախր փալանճի Մարգարին տղան ես : Հօրդ կէսին չափ որ ըլլիս, հերիք է : Որ Ամե – րիկա ելլես, Թլկանց Մուսեխին իմ կող – մէն մախսուսէն բարեւ կ'ընես : Էն դի – տէ , իմ վախտուայ ընկերն է : Էնոր հետ մէկտեղ ինչե՛ր, ինչե՛ր ենք ըրեր : Մու – սեխէն 12 ոսկին կ'առնես ու առաջի նա – մակով կը ղրկես : Հասկցա՞ր : Էս մէկը չմոռնաս, Մարգար : Պարտք ունենալը դժուար բան է :

×

ԱՄԵՐԻԿԱՅԻՔ

ԵԻ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

—o—

Երեք միլիառ տոլար կը ծախսեն շուներու, կատուներու, օձերու եւ կապիկներու համար

———

Ամերիկացիք տարեկան երեք միլիառ տոլար կը ծախսեն զանազան ընտանի կենդանիներու, այսինքն, 54 միլիոն շուներու եւ կատուներու, քսան միլիոն թռչուններու եւ դեղձանիկներու, օձերու եւ այլնի սնունդին ու խնամքին համար : Ասոնցմէ զատ, կան նաեւ՝ 23 միլիոն ձկներ, նաեւ ծառաբաններ եւ 650 միլիոն հազարաւոր արեւադարձային ձուկեր :

Մեծահարուստները այնքան կը սիրեն իրենց ընտանի կենդանիները, որ անոնց համար կը շինեն մասնաւոր բաղնիքներ, ննջարաններ, եւայլն: Կարելի է նոյնիսկ ըսել թէ՝ տեսակ մը մրցակցութիւն կայ զանազան ընտանիքներու միջեւ, ընտանի կենդանիներու հանդէպ աւելի մեծ սէր ու նաեւ չռայլութիւն ցոյց տալու համար :

Կենդանիներու ուսեստեղծներու լինչպէս նաեւ այլ առարկաներու համար ըսեղծուած են իրական ճարտարարուեստներ, որոնք չատ չհաւէտ են : Ասոնց

———

բոլուած քանակը վճարելու : Կը դիմէ վաչխառուին, որ հրեայ մըն է, որ կը տիրանայ հողին, բայց մշակող չէ, դիւզային կը դառնայ վաչխառուին սորուկը: Վինեաիկ կը գրկէ վաչխառուները հողատիրութենէ :

Վինեաիկ կ'արգիլէ ցորենի մշակումը կղզին ամէնէն արդաւանդ հողերուն վրայ արգիլելու համար սորուկներու խմբաւորումը: Կրետացին կը սպասէ եւ դիպուածի եւ Թրակիայի ցորենին եւ եթէ չդայ, սովամահ պիտի ըլլայ: Աօեւտուրըն ալ պետականացած է, վինեաիկեան ազնուականութեան ձեռքն է, բարձր պաշտօնները, հարուստ հողերը, դինուորական հրամանատարութիւնը տիրողին սեփականութիւններն են: Կը մնան տեղացիները, կը կազմեն կրետացի – ներուն վարիչ դասակարգը, կը նմանին վինեաիկի ազնուականներուն, իսկ հա – մեստ դասակարգը ճնշուած է տուրքե – րով, չունի դպրոց, կը նուազի համաճա – րակով եւ պարբերական սովերով : Ինչպէս կիպրոսի մէջ, այնպէս ալ Կրետէի մէջ, վինեաիկ կը գրաւէ եկեղեցական կալուածները, կը փոխէ կրօնական նուիրագործութիւնը, կ'աքսորէ յոյն մետրապոլիտը, կը բազմացնէ կաթոլիկէ միաբանութիւնը :

ՅՈՐԻՆ ԳԱԲՐԻԿԵԱՆ

(2 Շար.)

ԵՐԳԻԾԱՆՔԸ

ԵՐԿԱԹԷ ՎԱՐԱԳՈՅՐԻՆ ԵՏԻՆ

—o—

Պուլկարական թերթի մը խմբագրատան մէջ, խմբագրապետը հրահանգներ կուտայ անձնակազմին :

— Ընկերներ, ժընեւի գինաթափութեան խորհրդաժողովը այս անգամ ալ ձախողեցաւ: Վաղը՝ առաջին էջին վրայ պիտի հրատարակենք 1960 Յունիսի այն հին խմբագրականը, որ գրուած էր նման պարագայի մը առթիւ եւ ուր կը հայհոյէինք Արեւմտեաններուն :

— Բայց, ընկեր խմբագրապետ, այդ խմբագրականը գրուած էր մասնաւոր պարագայի մը առթիւ եւ հաւանաբար մեր ընթերցողներէն չատեր զայն կը յիշեն, կը յարէ ներկաներէն մէկը :

— Ապուշ բաներ կ'ըսես, ընկե՛ր, կը պատասխանէ, խմբագրապետը : Նախ՝ չորս տարի անցած է անկէ ասդին, երկրորդ՝ միշտ պարտաւոր ենք հայհոյելու Արեւմտեաններուն եւ երրորդ՝ մեր ընթերցողները կը չատնան այնքան, որքան կ'աւելնայ կենդանիներու հանդէպ խեղթութիւնը : Հոլիվուտի մէջ, ձերպատ կանկոթի եւ Սթանթըն Բիչըտ մասնաւոր ինքնաչարժներ ունին իրենց շուները պտոյտի հանելու համար : Հոս պէտք է ըսել թէ՝ շուներուն համար մասնաւոր դերեզմանատուններ կան :

Ընտանի կենդանիները պաշտողները կ'ամին ու կը բազմանան: Սակայն, վերջին տարիներս փոփոխութիւն մը կը նկատուի: Քաղաքներու մէջ բնակող Ամերիկացիները զոնէ, կը նախընտրեն կատուները: Պատկերասփիւռի ժապաւէններու արտադրիչ Միլան Կրիր, խանութ մը բացաւ եւ պերճաշուք կատուներ կը ծախէ ... : Կատուներու դինը հետզհետէ կը բարձրանայ : Միամի կատու մը կ'արժէ 75 տոլար, մինչդեռ Հապէշ – տանի (Եթովպիա) կատուն 175 տոլար :

Շատ զարմանալի պիտի թուի, եթէ ըսուի թէ՝ օճ պահող Ամերիկացիներ ալ կան: Արդարեւ, անբացատրելի մոլութիւն : Կարգ մը տուներու մէջ պոռներ ալ կան: Բայց, գլխաւոր հարցը անոնց սնունդն է: Ամէն օր պէտք է ողջ մուկեր, հաւեր եւայլն տալ անոնց :

Տիթրոյթէն դուրս առիւծներ ալ կը ծախեն: Մէկ առիւծը կ'արժէ 500 տոլար, երբ պզտիկ է: Սնունդի հարցը լուծելը դիւրին է : Բայց, երբ մեծնան, տէրերը կը նախընտրեն զանոնք յանձնել կենդանաբանական պարտէզներուն :

Եղրակացութիւնը այն է թէ՝ ընտանի կենդանիներու հանդէպ Ամերիկացիներու մոլութիւնը կը տարածուի: Ցարդ, առջին տեղը կը գրաւեն շուները : Որով – հետեւ, ինչպէս ըսած է մէկը ... ընտանիքի անդամ կը նկատուին :

———

դործերը կը չատնան այնքան, որքան կ'աւելնայ կենդանիներու հանդէպ խեն – թութիւնը : Հոլիվուտի մէջ, ձերպատ կանկոթի եւ Սթանթըն Բիչըտ մասնաւոր ինքնաչարժներ ունին իրենց շուները պտոյտի հանելու համար : Հոս պէտք է ըսել թէ՝ շուներուն համար մասնաւոր դերեզմանատուններ կան :

Ընտանի կենդանիները պաշտողները կ'ամին ու կը բազմանան: Սակայն, վերջին տարիներս փոփոխութիւն մը կը նկատուի: Քաղաքներու մէջ բնակող Ամերիկացիները զոնէ, կը նախընտրեն կատուները: Պատկերասփիւռի ժապաւէններու արտադրիչ Միլան Կրիր, խանութ մը բացաւ եւ պերճաշուք կատուներ կը ծախէ ... : Կատուներու դինը հետզհետէ կը բարձրանայ : Միամի կատու մը կ'արժէ 75 տոլար, մինչդեռ Հապէշ – տանի (Եթովպիա) կատուն 175 տոլար :

Շատ զարմանալի պիտի թուի, եթէ ըսուի թէ՝ օճ պահող Ամերիկացիներ ալ կան: Արդարեւ, անբացատրելի մոլութիւն : Կարգ մը տուներու մէջ պոռներ ալ կան: Բայց, գլխաւոր հարցը անոնց սնունդն է: Ամէն օր պէտք է ողջ մուկեր, հաւեր եւայլն տալ անոնց :

Տիթրոյթէն դուրս առիւծներ ալ կը ծախեն: Մէկ առիւծը կ'արժէ 500 տոլար, երբ պզտիկ է: Սնունդի հարցը լուծելը դիւրին է : Բայց, երբ մեծնան, տէրերը կը նախընտրեն զանոնք յանձնել կենդանաբանական պարտէզներուն :

Եղրակացութիւնը այն է թէ՝ ընտանի կենդանիներու հանդէպ Ամերիկացիներու մոլութիւնը կը տարածուի: Ցարդ, առջին տեղը կը գրաւեն շուները : Որովհետեւ, ինչպէս ըսած է մէկը ... ընտանիքի անդամ կը նկատուին :

ՀԱՅԱՍՏԱՆ

—o—

ԱԲԽԱԶԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐ

Աբխազիոյ մէջ կ'ապրին մեծ թիւով Հայեր, որոնք ունին իրենց դպրոցները եւ Մշակոյթի օճախները: Զանազան քաղաքներու եւ դիւղերու մէջ ներկայիս դոյութիւն ունին 110 հայկական տարրական, ութամեայ եւ միջնակարգ դըպրոցներ, աւելի քան տասը հազար աշակերտներով: Դպրոցներու, մշակոյթի ու մինչեւ իսկ ճարտարարուեստական կեդրոններու մէջ կ'աշխատին երեւան ուսանած եւ բարձրագոյն կրթութիւն ստացած հայ մասնագէտներ եւ կրթական մշակներ :

Վերջին քանի մը տարիներու ընթացքին Սոխումի մէջ լոյս տեսած է հայերէն վեց դիրքեր, որոնց մէջ տեղ գտած են չուրջ երեսուն մեծ մասամբ երիտասարդներու գործեր :

ՕՏԱՐ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Երկու օր երեւան գտնուած են Ամերիկացի խումբ մը զբօսաշրջիկներ, բոլորն ալ կարեւոր անձնաւորութիւններ ճոր – ճիայի նահանգին մէջ :

Հիւրերը հիացումով դիտած են հայ ժողովուրդին աշխատանքին եւ հոգեկան ու մտային բարձրութեան արդիւնքը եւ – ղող անցեալի ու ներկայի նուաճումները: « Հայերը չափազանց հիւրասէր» են յայտարարած է մեկնումի պահուն, ա – մերիկացի բարձր անձնաւորութիւն մը :

ԱԿԱԴ. Յ. ՄԱՂԱԲԵԱՆ

Երկրաբանութեան զարգացման գործին մատուցած ծառայութիւններուն համար եւ ծննդեան յիսնամեակին առթիւ, Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի անդամ Ակադ. Յովհաննէս Մաղաքեան պարգեւատրուեցաւ Հայաստանի Գերագոյն Խորհուրդի պատուագիրով :

———

«Մօտաւորապէս նոյնքան» կը պատասխանէր Ուլպրիխթ : Իսկ բոլորս ալ գիտենք որ Արեւելեան Գերմանիոյ բնակչութիւնը 17 միլիոնը չանցնիր :

×

Երկու Գերմանացիներ Արեւելեան Գերմանիոյ մէջ կը դիտէին Ուլպրիխթի արձանը : Մէկը անոնցմէ հետեւեալ դիտողութիւնը կ'ընէր .

— Երկու սխալ կը տեսնեմ այս արձանին վրայ :

— Որո՞նք են այդ սխալները :

— Նախ վրան կը պակսի արձանագրութիւն մը, «Խաղաղութեամբ կը հանդչի»:

— Բայց Իւլպրիխթ տակաւին ողջ է :

— Այդ ալ երկրորդ սխալն է ...

———

Թերցողներէն ոչ ոք կը կարդայ մեր խմբագրականները :

×

Արեւելեան Գերմանիոյ պետը՝ Վալթէր Ուլպրիխթ, առտու մը արթընալով կ'ըսէ կնոջը .

— Այս գիչեր տարօրինակ երազ մը տեսայ :

— Ի՞նչ երազ, կը հարցնէ կինը :

— Տեսայ որ ազատ ընտրութիւններ կատարած էինք Գերմանիոյ մէջ, կը պատասխանէ Ուլպրիխթ :

— Խենթ երազ, կ'ըսէ կինը :

— Մտիկ ըրէ, կը չարունակէ Ուլպրիխթ : Բոլորովին ազատ ընտրութիւն – ներ էին եւ ես յաղթական էի :

— Զըսի՞ որ խենթ երազ է, Վալթէր, կը յարէ կինը :

×

Արեւելեան Գերմանիոյ վարչապետ Ուլպրիխթ կը նկատէ որ ծեր կին մը ամանով կաթ առած տուն կը վերադառնայ :

— Ի՞նչ է այդ, մայրիկ, դիւրին կաթ կրցա՞ր գտնել երկրին մէջ :

— Երկու ժամ պոչ բռնեցի կարգիս հասնելու համար :

— Վնաս չունի մայրիկ, այլ երկիրներու մէջ մարդիկ չաճախ երկու ժամ կը սպասեն ջուր ունենալու համար :

— Կ'երեւայ թէ այդ երկիրները մեզմէ աւելի երկար ժամանակէ ի վեր ինկած են համայնավար իշխանութեան տակ ... կը պատասխանէ ծերուկ կինը հեղնական :

×

Այս տարի Հունգարիոյ մէջ սաստիկ ցուրտ կ'ընէր : Քաղաքացի մը սառած ճամբուն վրայէն կը քալէր եւ քթին տակէն կը մրմռար՝ «անտանելի է»:

Երկու դաղանի ոստիկաններ կը մօտենան իրեն եւ կը յայտնեն՝ «ձեզ կը ձերբակալենք »:

— Ինչո՞ւ հարց կուտայ մարդը սար – սափահար, մէկուն բան չեմ ըրած :

— Իշխանութեան դէմ բողոքած ես , կը պատասխանեն ոստիկանները :

—Ի՞նչ իշխանութիւն, կ'ըսէի թէ ցուրտը անհանդուրժելի է, կ'աւելցնէ մարդը անմեղօրէն :

— Կը տեսս, կը յամառին ոստիկանները. ցուրտը տակաւին հանդուրժելի է :

×

Խրուչչեւ եւ Արեւելեան Գերմանիոյ վարչապետ Ուլպրիխթ կը զրուցէին :

Վերջինը կը հարցնէր, «Քանի՞ թշնամի ունի իշխանութիւնը Խորհրդային Միութեան մէջ»: Մօտ 16 – 17 միլիոն կը պատասխանէր Խրուչչեւ «իսկ ձեր մօտ որքան կը կարծէք» կը հարցնէր իր կարդին :

———

«Մօտաւորապէս նոյնքան» կը պատասխանէր Ուլպրիխթ : Իսկ բոլորս ալ գիտենք որ Արեւելեան Գերմանիոյ բնակչութիւնը 17 միլիոնը չանցնիր :

×

Երկու Գերմանացիներ Արեւելեան Գերմանիոյ մէջ կը դիտէին Ուլպրիխթի արձանը : Մէկը անոնցմէ հետեւեալ դիտողութիւնը կ'ընէր .

— Երկու սխալ կը տեսնեմ այս արձանին վրայ :

— Որո՞նք են այդ սխալները :

— Նախ վրան կը պակսի արձանագրութիւն մը, «Խաղաղութեամբ կը հանդչի»:

— Բայց Իւլպրիխթ տակաւին ողջ է :

— Այդ ալ երկրորդ սխալն է ...

———

«ՅԱՌԱՋ»ի ԹԵՐԹՕՆԸ (77)

ԽՈԴԵԴԱՆ

—o—

Ցանկարծ այդ ժամանակ ներս էր մրտնում Բայազը՝ մի ծածկուած աման թեւի տակ :

— Ո՞վ է ուղարկել :

— Քիչօն :

Մէկ ուրիչ անգամ, երբ Օնէն էր գաղաք հաց ուտում, ներս էր մտնում նրա կինը եւ մի պնակ տաք Թանապուր դնում էր ամուսնու առաջ :

— Ո՞վ է ուղարկել :

— Բայազը :

Մի երբորդ անգամ Ծաղկանուշն էր ուղարկում : Եւ այսպէս, իրար փոխ ի փոխ օգնելով եւ օժանդակելով, ապրում էին այդ հարեւան հայ ընտանիքները :

Ձաշը ուտարտելուց յետոյ, Խոդեդանը քնիկում էր յատակին փռած Թաղիքին՝ բարձր Թեւի տակ եւ հանգիստ ծխում էր կամ էլնում էր դուրս, նստում էր ձորի կանաչ պռունկին, գըլուխի սառեւրում եւ, հայեացքը չնկչնկան հովերին տուած՝ նայում էր դիմացի սարերին :

Աստուրը Բայազին սովորաբար կանչում էր Մարտէ աղջիկ՝ նրա հօր անունով :

— Մարտէ աղջիկ, ուշ դարձրու՝ երեխեքը չկշտանում կատուածոր : Մարտէ աղջիկ , մի դդալ Թանջուր տուր խմեմ : Մարտէ աղջիկ, ծերացանք եւ այլն: Մօտաւորապէս այս ձեւով էր նա դիմում կնոջը Թէ իր ուրախ եւ Թէ տրտում ժամերին :

Հրաչալի էր Խոդեդանի չաղդամանոցը: Սաստնում հնձած արտը ջրում էին եւ դարձնում չաղդամատեղի, իսկ Աստուրը իր հողմամասի կէսը ամբողջապէս յատկացրել էր դրան :

Բայազի չաղդամը ամէնից չուտ էր կանաչում Արինօգում: Կողքերին, մանաւանդ արեւելեան կողմից, Աստուրը ամէն գարնան դդում էր ցանում : Քար – քարոտ ժայռերի վրայ, ձորի պռկից մինչեւ ընկուզենիները, ամէն տարի եր – կարում էին նրա դդումների տունկերը՝ դեռնատարած երկայնակոթ տերեւներով եւ նարնջագոյն ծաղիկներով: Դդումներն այնքան խոշոր էին, որ նկատւում էին Օնէնի քարափից :

Ինչպէս բոլոր Աստունցիք, այնպէս էլ Խոդեդանը սիրահար էր չաղդամի : Սովորութիւն էր դարձրել գիչերով մտնել բանջարանոցը եւ չախտամ ուտել : Այն – պիսի ախորժակով էր ծամում, որ Բայազը ներսից լսում էր նրա ատամների խռխռոցը մարգերի մէջ: Երբ ինքը յոդնած էր լինում, կնոջն էր ուղարկում բերելու :

— Մարտէ աղջիկ, դնա մի քանի Թուփ չաղդամ քանդիր, բեր ուտեմ,— ասում էր նա :

Մրսելիս չաղդամը եփում էր եւ ջուրը խմում : Հացը անմիջապէս դադարում էր :

Աստուրը մի մեծ կողով էր պատրաստել ուտենու ճիւղերից : Ինքը եւ Բայազը ուշ աչնանը չաղդամ քանդելուց յետոյ, դրանով տեղափոխում էին եւ հորում մի յատուկ տեղ, ձմռանը օգտագործելու համար :

Բայազը իրենց խմելու ջուրը վերցնում էր կատուածորի աղբիւրից : Գնում էր վաղ արեւածագին, կուժը ուսին դրած : Այդ ժամերին, երբեմն իրենց քարափից իջնելով այդտեղ էին գալիս Քիչօն եւ Ծաղկանուշը՝ Ուրարտ Ցակորի կինը: Եւ – րեքով կանգնում էին աղբիւրի մօտ, զրուցում էին եւ կժերը լցնելով՝ բաժանւում : Երկուսը բարձրանում էին ձորի ստուերոտ լանջով , իսկ ինքը՝ արեւոտ կողով :

Երբ տանը դործ չէր լինում, մանաւանդ հով երեկոներին, Բայազը իրենց քարափին կանգնած իլիկ էր մանում: Իլիկի պոչը այնպիսի համաչափութեամբ էր զարկում ծնկանը, եւ բուրդը անվերջ բարակացնելով երկու ձեռքը դէմի հետ աստիճանաբար վերեւ բարձրացնում , որ իլիկը երկարելով կախւում էր ձորի մէջ, բանաստեղծական մի հաճելի բզզոց արձակելով :

Իլիկիս պոչը նախշուն էր,
Եարոս եկաւ, աշուն էր ,—

երգում էր Բայազը :

Խոդեդանը եւ Բայազը քնում էին գըլուխները իրենց ամուսնական բարձի վրայ քով քովի դրած: Ամրանը պառկում էին տանիքին, իսկ ձմրանը՝ Թոնրի մօտ կամ տաք բուխարիկի առաջ : Բայազը քնելիս գլխին կապում էր ամպագոյն լաչակը , իսկ Աստուրը ծածկում էր տափակ դդակը, որ գիչերուայ համար էր :

Մանուկները պառկում էին բոլորովին մերկ եւ հասակի կարգով : Խոդեդանի կողքին պառկում էր Բայազը , Բայազի կողքին՝ Հեղինէն , ապա հերթով չար – ւում էին Լեւոնն ու Աչխէնը : Վերջինի մօտ, խորի ծայրին, ննջում էր զերդաստանի կատուն՝ Նարգիզը : Տնակի մէջ – տեղը՝ սիւնի վրայ, պլպլում էր ձէթի ճրագը՝ Թանձր ու մրոտ պատրոյգով :

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

Այրի Տիկին Եսթեր Վահագն Իշխալայեան, Օր. Լօրա Իշխալայեան, Օր. Լիտիա Իշխալայեան, Տէր եւ Տիկին Հմայեակ Իշխալայեան եւ զաւակները, Պ. Վահէ Իշխալայեան, Տէր եւ Տիկին Յարութիւն Նէճէմեան, զաւակները եւ թոռները (Ամերիկա), Տէր եւ Տիկին Միշէլ Միաս, Տէր եւ Տիկին Միհրան Անմահեան, սրտի խոր ցաւով կը ծանուցանեն իրենց ամուսնոյն, հօր, եղբօր, հօրեղբօր եւ պզտիկանին՝

ՎԱՀԱԳՆ ԻՇԽԱԼԱՅԵԱՆԻ

կսկծալի մահը, որ տեղի ունեցաւ Ապրիլ 20ին, երկուշաբթի Նէօյիի Ամերիկեան հիւանդանոցը, յետ կարճատեւ հիւանդութեան։

Յուղարկաւորութիւնը կը կատարուի այս Հինգշաբթի (Ապրիլ 23) ժամը 14·30–ին, Փարիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցին։

Կը խնդրուի ներկայս իբրեւ մահազդ ընդունիլ։

Յատակցութիւն՝ տումարով։

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Լիոն.— Ֆ. Կ. Ծաչի Լիոնի մասնա–ճիւղը շնորհակալութեամբ ստացած է հեռեւեալ նուէրները, Տէր եւ Տիկին Գառնիկ Տիմիճեան յիսուն Ֆրանք իրենց որդւոյն ամուսնութեան առթիւ։ Տէր եւ Տիկին Մ. Նաճարեան տասը, իրենց թոռնիկին մահուան առթիւ։

Այրի Տիկին Ե. Մանուկեան 50, Տէր եւ Տիկին Ա. Սէմէրճեան յիսուն, Տէր եւ Տիկին Հ. Սէմէրճեան քսան, փոխան ծաղկեպսակի իրենց ամուսնոյն եւ պզտիկանին կարապետ Մանուկեանի կսկիծալի մահուան առթիւ։

CENTRE D'ETUDES ARMÉNIENNES

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՄԱՆՑ ԿԵԴՐՈՆԸ
Տեղեկատուութեան հաւաքոյթներ
կը կազմակերպէ
ԱՊՐԻԼ 24ի ԵՒ ՀԱՅԿ. ՋԱՐԴԵՐՈՒ
ՄԱՍԻՆ, ՓԱՍՏԱԹՈՒՂԹԵՐՈՎ

Երիտասարդներ պրպտած են այդ հարցը եւ պիտի պարզեն իրենց քննութեանց արդիւնքները։

Սորեա՝ այդ վերջին հաւաքոյթին վայրն ու թուականը.—

ALFORTVILLE : le mercredi 22 Avril à 20 h. 30, 74 Ave. Etienne Dolet.

IMPRIMERIE SPÉCIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ ՓԱՐԻԶԻ

ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ՝
ԺԱՄԸ 10,45ԻՆ
Այս կիրակի կը խօսի՝
ՊԱՏ. ՍԻՍԼԵԱՆ
8 BIS, RUE DES TERNES
PARIS (17e)
Métros : Porte Maillot ou Champerret

★ ԼՈՅՍ ՏԵՍԱԻ ★

Les *Vartananc*, les compagnons du Connétable Vartan Mamigonian, sont les héros et les 1036 martyrs qui, en 451, à la bataille d'Avaraïr, se sont sacrifiés à leur patrie. Aux 250.000 hommes du Roi des Rois, aux fameux Immortels, aux éléphants, Vartan ne peut opposer que 15.000 chevaliers et 45.000 manants accourus à son appel. Combat désespéré dont l'Arménie sortira pourtant victorieuse, arrêtant pour plus d'un millénaire l'invasion de l'Occident.

Vartananc est une puissante évocation historique, épique, colorée, animée, grouillant de personnages inoubliables, basée sur une étude et sur une connaissance précise des lieux et des événements. L'on comprend que Louis Aragon ait exprimé le désir de voir traduit le grand livre du dramaturge, poète et historien de l'Arménie Soviétique, T. Démirdjian.

traduit par Dikran Kirazian, présenté et adapté par Victor Gardon. 336 p. 15 F.

Editions STOCK, 6, rue Casimir-Delavigne, Paris 6e

ԱՊՐԻԼ 11-24 Ը ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

Ապրիլեան եղեռնի տարեդարձը կ'ոգեկոչուի այս Ուրբաթ (24 Ապրիլ) ժամը 20·30ին Գատէի սրահը, Րիւ եւ մէթրօ՝ Գատէ։ Նախաձեռնութեամբ Ապրիլեան Սերունդին։

ԿԸ ՆԱԽԱԳԱՀԷ
ԲԱԲԳԷՆ ԳԱՎԷԶ
ԿԸ ԽՕՍԻՆ՝
Պ. Պ. Ժ. ԴԱՏԱԻՈՐԵԱՆ ԵՒ ԱՍԱՏՈՒՐ ՔԷՕՍԷԵԱՆ (ՄԱՐՍԷՅԼ)

Օրուան պատշաճ դեղարուեստական յայտագրին կը մասնակցին.— Պ. ՔԱՄԹԱՆԻԷ (սրինգ), Օր. ԷԼԻԶԱՊ Էթ ՊԻՆՈՇ (տաւիղ), Օր. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ (դաշնակ)։ Կ'արտասանէ Օր. ԹՕՓ ԱԼԵԱՆ եւ ՄԿՐՏԻՉ ՊՕՂՈՍԵԱՆ (երգ)

Ընկերակցութեամբ՝ ԿԱՐՊԻՍԻ ԱՓՐԻԿԵԱՆԻ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

Ուրբաթ, Ապրիլ 24ին ժամը 21ին Սալ Մազբօ, 88 Րիւ տ'Օպաւեր, Նախաձեռնութեամբ Ապրիլեան Սերունդին (ՋՈՄ)։

Հովանաւորութեամբ Աղգ. Կեդր. վարչութեան եւ մասնակցութեամբ Կաթողիկէ եւ աւետարանական համայնքնե–րուն։

ԿԸ ՆԱԽԱԳԱՀԷ
ԱՐՏԱԻԱԶԴ ԵՊԻՍԿ. ԹՐԹՌԵԱՆ
(Առաջնորդ Հարաւ. Ֆրանսայի թեմին)
ԿԸ ԽՕՍԻ
ԿԱՐԱՊԵՏ ՓՕԼԱՏԵԱՆ

Օրուան պատշաճ դեղարուեստական բաժնին կը մասնակցին՝ Ալիս Շամիրեան, Մարի Սիմոնեան, Օր. Արզումանեան, Պ. Պ. Ս. Տէրոյեան եւ Ժ. Գասպարեան (Արմենիա երգչախումբէն)։

Ատաստանութիւն.— Գալուստ Պապեան, Օր. Է. Եղիկեան, Ադաւնի Մուրատեան եւ ՍԱՐԳԻՍ ՊՕՂՈՍԵԱՆ։

Կենդանի պատկեր Հայ Արեւոյչներէ, դէկավարութեամբ Տիկին Մ. Շամիրեանի։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Փարիզի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին բաց է այս Ուրբաթ (Ապրիլ 24) ժամը 15էն 17։ Ժամը 16ին Սեպտ. Արք. Հոգեհանգստեան պաշտօն պիտի մատուցանէ Ապրիլեան նահատակներու յիշատակին։

ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլ 26ին, Կիրակի ժամը 11ին, Փարիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցին, Հոգեհանգստեան պատարագ պիտի մատուցուի Ա. պատերազմին ընթացքին Ֆրանսական ճակատը ինկած հայ ռազմիկներու եւ Ապրիլեան նահատակներու յիշատակին, նախաձեռնութեամբ Հայ Նախկին Ռազմիկներու եւ կամաւորներու Միութեան։

SACRÉ - CŒUR

Կիրակի, Ապրիլ 26, ժամը 16·30ին Մոնմարթրի Սաքրէ – Քէօր Մայր–եկե–ղեցւոյ մէջ, ձայնաւոր պատարագ պիտի մատուցի Ապրիլեան նահատակներու յիշատակին։

Կը պատարագէ եւ կը քարոզէ՝
ԿԱՐԱՊԵՏ ԵՊԻՍԿ. ԱՄԱՏՈՒՆԻ

ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲ (ՄԱՐՍԷՅԼ)

Այս կիրակի Պալ. Օտտոյի Ս. Յակոբ եկեղեցւոյ մէջ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի հարաւային Ֆրանսայի թեմի առաջնորդ ԱՐՏԱՒԱԶԴ ԵՊԻՍԿ.ի նախագահութեամբ, ոգեկոչելու համար Ապրիլեան եղեռնի մէկուկէս միլիոն նահատակներու խնկելի յիշատակը։ Ցաւարտ պատարագի Առաջնորդին ձեռամբ պիտի կատարուի երկու երիտասարդնե–րու (Վահան Յակոբեան եւ Գրիգոր Սարգիսեան) Սարկաւագի ձեռնադրութիւնը։

ՏԷՍԻՆԻ ՄԷՋ

Տէսինի Ս. Աստուածածին եկեղեցւոյ կրօն. Ընկ. վարչութիւնը կը յայտնէ Տէսինի եւ շրջակայ հայ հասարակու–թեան թէ այս կիրակի առաւօտ պիտի կատարուի 1915ի Մեծ եղեռնի բիւրաւոր նահատակներու յիշատակին նուիրուած պատարագ եւ մասնաւոր հոգեհանգիստ։

ՇԱՒԻԼԻ ՄԷՋ

Այս Շաբաթ ժամը 21ին դպրոցի սրա–հին մէջ, կը խնդրուի մեր հայրենակից–ներէն անխտիր ներկայ գտնուիլ, յար–դելու համար մեր մէկ միլիոնէ աւելի անմեռ զոհերուն յիշատակը։

ՊՈՐՏՈՒԱԻԻ ՄԷՋ

Պորտոյի Մուրատ խումբը կ'ոգեկոչէ Ապրիլեան նահատակներու յիշատակը, այս կիրակի ժամը 15·30ին, Առլաք Սոլ–ֆերինօ սրահը, (235 Րիւ Մունէյրա)։

ՆԻՍԻ ՄԷՋ

Կիրակի, 26 Ապրիլ, ժամը 15·30ին Օթէլ Սէրիպ, 20 Ավընիւ Ժորժ Փէ–մանսօ։

Հովանաւորութեամբ՝ յանձնախում–բի նախագահ՝ ՄՈՒՇԵՂ ՃԻԼԻՐՃԵԱՆԻ։

Կը խօսին.— Կ. ՓՕԼԱՏԵԱՆ եւ Գ. ՅՈՎՍԷՓԵԱՆ։

Օրուան պատշաճ դեղարուեստական յայտագիրը (Մարսէյլ եւ Նիս)։

ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ Է

ՏԵՍԻՆԻ ՄԷՋ

Կազմակերպուած Ֆրանսական բան–կի Հայ Նախկին Ռազմիկներու Մի–ութեան կողմէ։ Ապրիլ 25ին Շաբաթ երե–կոյեան ժամը 8·30ին, Հ. Ց. Դ. Տան մէջ։

Կը նախագահէ՝ ՄԵՍՐՈՊ ՊԱՅՃՆՏՐԵՃԵԱՆ

Կը խօսի՝ Կ. ՄԵՀԵԱՆ

Գեղարուեստական պատշաճ բաժին։

Մուտքը ազատ է։

ՎԱԼԱՆՍԻ ՄԷՋ

Նախաձեռնութեամբ Ազգային Մի–ութեան, Ապրիլ 24ին, Ուրբաթ երեկոյ ժա–մը 20·30ին, մասնակցութեամբ՝ երեք քա–նուանութեանց ներկայացուցիչներուն։

Կը նախագահէ Պ. ՅԱԿՈԲ ԿՕՉԿԱՐԵԱՆ

Կը խօսի ՏԻԿ. ՀՈՒՐԻ ԻՓԷՔՃԵԱՆ

Խօսք կ'առնեն նաեւ՝ Տարօն Արքե–ճէրէեան եւ Տոքթ. Գոհարեան (Ֆրան–սերէն) եւ Պ. Աբրահամեան՝ Ազգ. Մի–ութեան կողմէ։

ԱՆԹԱՆՕԹ ՋԻՆՈՒՈՐԻՆ ԲՈՑ

Ինչպէս ամէն տարի, այս տարի ալ Հայ Նախկին Ռազմիկներու եւ Կամաւոր–ներու Միութիւնը, հրաւիրուած է առա–ջին, արձարձելու Անթանօթ Զինուորի Բոցը, Ուրբաթ Ապրիլ 24ին, ժամը 18·30ին։ Հայ ժողովուրդը կը հրաւիրուի իր խառնուրդամ ներկայութեամբ յարգե–լու մէկուկէս միլիոն անչիրիմ նահատակ–ներու յիշատակը։

×

ԼԻՈՆ

ՋԱՅՆԱՒՈՐ ՊԱՏԱՐԱԳ, այս կիրակի առաւօտ ժամը ճիշդ 10ին, մէկուկէս մի–լիոն Ապրիլեան նահատակներու համար Ֆուրվիէրի Բլրանիտ հոյակապ տաճարի մէջ։

Լիոնի եւ շրջակայքի հայ ժողովուրդը սիրով կը հրաւիրուի մէկ միլիոնէ աւելի հայ նահատակներու խնկելի յիշատակին մատուցուելիք պատարագին, այս կիրակի առաւօտ, ժամը ճիշդ 10ին, Ֆուրվիէրի Տիրամօր դեղեցիկ տաճարին մէջ, որ–մէյլի նախկին Արքեպիսկոպոսին՝ Տէլէի նախագահութեան տակ։

Հ. Յ. Դ.

ՄԱՐՍԷՅԼ.— Հ. Ց. Դ. Քրիստափոր Ենթակոմիտէի ընդհ. անդամական ժո–ղովը այս Շաբաթ, ժամը 21ին, Ահարոնեան ակումբը։ Բոլոր ընկերներու նկատմամբ կայութիւնը պարտաւորիչ է։ Ներկայ կ'ըլլայ Շրջ. կոմիտէի ներկայացուցիչը։

ԼԸ ՖՈՅԻ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

Ժէօնէս է Աէսխոնի կազմակերպած Ֆոյի բանակումներու արձանագրութիւն–ները սկսած են։ 14էն վար տղոց եւ աղջ–կանց բանակումը կը սկսի Յուլիս 9ին, իսկ 14էն վեր տարիք ունեցողներ–նը Օգոստոս 3ին։ Արձանագրութիւնը համար դիմել բանակումի տնօրէնին՝ վեր. Ց. ՀԷԼՎԱՃԵԱՆԻ՝

JEUNESSE ET ACTION
6, Place de la Rotonde
ST-JEROME - MARSEILLE (13)
Tél. : 62-85-10

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

ԼՈՆՏՈՆԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹ ԵԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

ԼԵՒՈՆ ՇԱՆԹԻ «ԵՍԻ ՄԱՐԴԸ»

ԹԱՏԵՐԳՈՒԹԻԻՆ ՀԻՆԳ ԱՐԱՐ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԻ Կ'ՈՒՆԵՆԱՆ ԿԱՊՈՑՏ ԽԱՉԻ ՄԱՍՆԱՃԻՒՂԵՐՈՒ ԿԱԶՄԱ–ԿԵՐՊՈՒԹԵԱՄԲ ՀԵՏԵՒԵԱԼ ԹուԱԿԱՆՆԵՐու ԵՒ ՇՐՋԱՆՆԵՐու ՄԷՋ՝

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 22 ԱՊՐԻԼ
ԱՐՆՈՒՎԻԼ, Սինեմա Խաչէն, Րիւ Մէն – Ժիւաթ։

ՀԻՆԳՇԱԲԹԻ, 23 ԱՊՐԻԼ
PARIS — SALLE FARALICQ, RUE YVES TOUDIC
Մէթրօ Լաճբրի կամ Ռեփիւպլիճ

Ներկայացումները կը սկսին ժամը 20·30ին։

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

Վասպուրականի յաղթական հերոսամարտի 49րդ տարեդարձը եւ Միութեան քառասնամեակը կը տօնուի, այս կիրակի ժամը 15·30էն մինչեւ 24, Սալ Մազբօ, 88 Րիւ տ'Օպաւեր։

Կը նախագահէ Պ. ՍԻՄՈՆ ԱԻՏՕՑԵԱՆ Կը խօսի.— Պ. ԱԲՐԱՀԱՄ ԱՐԱՊԵԱՆ Հ. Ց. Դ. Նոր Սերունդի Քրիստափոր խումբը կը ներկայացնէ.—

ՀԻՒԱՆԴՏԵՍԸ (զաւեշտ)

Հայկ. պարեր Պօմոնի Զարենց պարախումբի կողմէ

Գեղարուեստական բաժնին կը մասնակցին.— Սարգիս Զէօրէֆճեան, Օր. Էլիզ, Շաէէ եւ Շահէ Փանոսեան, Ալիս Շահմիրեան, Ժաքլին Փափազեան, Էլիզ Եղիկեան, Վերգինէ եւ Վանիկ Նազարեան։

Ժամը 20էն կէս դիշեր՝ Եւրոպական պարեր՝ ընկերակցութեամբ ՄԵՐԺ ԿԱՐՕ *նուագախումբին։*

Տոմսերը ապահովել.— Պ. Վարդան Պանոիկեան, 27 Րիւ տ'Օպաւեր (62·92–32) Յովհ. Հայգազործեան, 15 Րիւ Լոնկ տէ Քափիւսէն (20–05–78), Մեսրոպ Շահին–եան, 26 Րիւ Տէ Փըթիթ – Մառի, Պետրոս Նալարեան, 60 Րիւ տը լա Փալի, (59 – 57 – 70)։

×

Վիէնի մէջ՝ Մայիս 2ին։

ՅԱՌԱՋ

ՕՐԱԹԵՐԹ

ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ՀԻՆԳՇԱԲԹԻ
23
ԱՊՐԻԼ
JEUDI
23 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9992

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9992

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ՅԱԻԻՏԵՆԱԿԱՆ ԹՈՒՐՔԸ

—o—

« Վերջին երկու կամ երեք դարերու ընթացքին կառավարութեանց պատմութիւնը իր ամբողջութեան մէջ առնուած — ըսկսեալ իր գահին վրայ բազմած Սուլթան Աբտիւլ Համիտէ մինչեւ գաւառական Միւթէսարրիֆը — գրեթէ անընդմիջեալ յաջորդութիւն մըն է զեղծումի, անարդարութեան եւ կեղեքումի մը, որ յաճախ կը հասնի զազրելի դաժանութեան »:

Այս խորհրդածութիւնը կ'ընէ Հայոց ազատութիւն օտար լուծ բարեկամներէն ձկիր՝ ըսած ձէյմս Պրայս յառաջաբանին էջէն կապոյտ Տետրակին, բաղկացած 726 էջէ կապոյտ Տետրակին, որ կը պարունակէ 1915 – 16 տարիներու հայկական ջարդերու եւ տարագրութեան փաստաթուղթերը եւ որ հրատարակուեցաւ 1916ին Լոնտոնի մէջ, արտաքին նախարարութեան կողմէ, նախքար լորտ Խոուըրտ կրէյ Ալ Ֆալլասոնի օրով :

Նոյն տարին Ֆրանսերէն թարգմանուեցաւ Քեմբ լոյս տեսաւ անգլիական այս պաշտօնական հրատարակութիւնը, որ Թուրքերու ցեղասպանութիւնը հաստատող ջախջախիչ ամբաստանագիր մըն է :

Եւրոպա եւ Ամերիկա առաջին անգամ այս դրքին շնորհիւ ծանօթացած հայկական ողբերգութեան մանրամասնու – թեանց : Թէրթերու հրատարակութիւն – ները ազօտ գաղափար մը միայն կուտային Անատոլուի, Սուրիոյ եւ Միջագետքի մէջ տեղի ունեցած թրքական բարբարոսութեանց մասին :

Ճեռագային Պոլսոյ ամերիկեան դես – պան Հէնրի Մորկընթաու եւ Գերմանեհայ միութեան Գերմանական Արեւելեան Միսիոնի նախագահ Տոքթ. Եոհաննէս Լէփսիուս, գերման լրագրող Հարբի ՇՊիւմէր, ամերիկացի Տոքթ. Հէրպըրթ Ասմոս Կիպպընէյ, զուիցերացի Քրաֆթ – Գոնար եւ ուրիշներ լրացուցիչ տեղեկութիւններ պիտի տային Մեծ Եղեռնի մասին, քաղաքակիրթ աշխարհի հանրային կարծիքին առջեւ անարդութեան սիւնին գամելով ջարդարար Թուրք կառավարութիւնը :

Երբ վերջացաւ համաշխարհային առաջին պատերազմը դաշնակիցներու յաղթանակով, Հայկական Դատը դրուեցաւ դիւանագէտներու սեղանին վրայ, իրրեւ բոլոր դատերու մէջ ամէնէն արդարը :

Աւաղ – աշխարհ ծանօթ էր հայկական ողբերգութեան : Ամէն ոք կ'ակնկալէր, որ աշխարհի նոր քարտէսը կազմելու կոչուած Մեծ Դաշնակիցները արդար դատում պիտի տային հայ մարտիրոս ազգին, որ իր համբանքին կէսը իրրեւ ողջակէզ զոհած էր նոյն այդ դաշնակիցներու դատին :

Պատերազմի նեղ օրերուն, առատ խոստումներ չտայլեր էին Լոյտ Ճորճի, Քլէմանսօյի, Պրիանի եւ Ուիլսընի նման պատասխանատու վարիչներ :

Հնչած էր ժամը դործադրելու տրուած հանդիսաւոր խոստումները :

Ամերիկայի եւ Եւրոպայի մէջ կազմը – ած էին Հայկական Դատի բարեկամ յանձնախումբեր :

Մեր դարի Պատմութիւնները — Հ. Հ. Հանրապետութեանն ու Ազգայինը — անընդհատ ջիմումներ կը կատարէին՝ արդարութիւն պահանջելով :

Մեծ Դաշնակիցները կարծեցին հանդարտեցնել իրենց խիղճը՝ Սեւրի դաշնագրերը պարտադրելով պարտուած Թուրքիոյ :

Յաղթանակ՛կ յաղթանակ :

Շատ չանցած նոյն այդ դաշնակիցները ուրացան Հայկական Դատը : Դրժեցին իրենց պաշտօնական խոստումները : Իր քաղաքին լռեցին հայ ժողովուրդը, որ նահատակ չէր միայն : Իր քաղաքի ողբերգութիւնը : Ա՛լ չենք ուզեր որ օտարը տեսնէ մեր արցունքը, որ հիմա մեր սրտէն ու հոգիէն ներս է որ կը կաթկթի :

Ըսի, արդէն, չենք հաւատար անէծքներու զօրութեան ալ : Որովհետեւ, ինչպէս իմաստուն ու փորձառու մեծ մայրիկ մը դիտել կուտար, անցեալ օր .

— Տղաս, ինծի անանկ կուզայ որ քանի անիծեցինք ու նզովեցինք այդ հրէչը, այդ զազանը , այնքան աւելի սիրոյ ոչ դուրդուրանքի առարկայ ըրին զայն ...

Բայց, մեծ մայրիկը ուրկէ՛ ուր իմացած պիտի ըլլայ թէ այդ սէրն ու զուրդուրանքը արդիւնք են տնտեսական հաշիւներու ...

×

Եւ ո՞վ ըսաւ որ արցունքն ու նզովքը կրնան , իրենք իրենց, փրկութեան նաւահանգիստը առաջնորդել պարտեալը :

Ո՞վ ըսաւ որ աղղերը իրենց խէալը , իրենց երազը կ'իրագործեն՝ իրենց յոյսը դնելով արցունքին ու նզովքին վրայ :

Ո՛չ, ո՛չ, արցունքով ու սրտաճմլիկ կանչերով տե՛ղ մըն ալ չենք հասնիր :

Գիտեմ, երբ ամէն տարի, ապրիլին, մեր միտքը կուգան համբանքը մեր նահատակներուն կամ տեսակին ու տարողութիւնը այն ահաւոր ոճիրին, որուն զոհ դացին անոնք, մեր սիրտը կը բզքտուի : Բայց, ի՞նչ կ'ընենք հիմա — կ'աչխատինք մեր արցունքին կայլակները յոյց չտալ, ո՛չ «բարեկամ»ին, ո՛չ ալ թշնամիին :

Մեր սիրտը կ'արիւնի նաեւ անոր համար որ մեր «բարեկամ»ները դերեզմանոց մըն ալ չտուին մեզի : Ու չկրցանք քով քովի բերել ոսկորները մեր նահատակներուն : Մեր «անկախ»ին իշխանաւորներն ալ չտուին մեզի այդ դերեզմանոցը : Ինչպէս տային, սակայն, երբ իրենց օրացոյցին վրայ Ապրիլ Քսանը չորսը Սուգի եւ Ուխտի օր չէ ...

×

Ո՛չ արցունք , ո՛չ ալ ողբաձայն հառաչ :

Այլ ուխտ ու երդում՝ Ապրիլ Քսանը չորսի վրէժը լուծելու՝ մեր յաղթանակով :

ԵՒՐՈՊԱՑԻ

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՍՈՒՐԻԱԿԱՆ ՏԱԳՆԱՊԸ

—o—

«ՎԱՒՑՔ՛Ը ԱՍՏՈՒԾՄԷ ԵՒ ՄԱՐԴԱՐԷՑԷՆ »

Կը թուի թէ սուրիական տագնապը ըսկսած է կրօնական մոլեռանդ բնոյթ ընտանալ : Արդարեւ Սուրիոյ ընկերվարական վարչակարգին կատաղի պաշտպան՝ Զօր. Հաֆէզ ազդարարութիւն մը ուղղած է Իրաքի Ուլեմաներէն (Գուրանի օրէնքներու վարդապետներ) ուր կ'ըսուի իրեն « վախցո՛ք Աստուծմէ եւ Մարդարէէն»: Ասիկա ցոյց կուտայ տագնապին նոր եւ վտանգաւոր բնոյթը :

Պատասխան վարչաձեւը կառչած է իշխանութեան եւ կը փորձէ խուսափիլ այս կրօնական ընդդիմութենէն, բայց այդ չէ, անշուշտ կուսակցութեան նպատակը: Պատասխ տեսարանները կը խորհին թէ ապարատական ընկերվարութիւնը կրնայ հաստատուիլ Իսլամի հետ : Ասոր փաստը տուած են այլ արաբ ազգեր եւ պարագրլուխներ, ինչո՞ւ Պատասխ ալ, որ ինքզինքը կը նկատէ «վերանորոգման կուսակցութիւն »: Այդ պատճառաւ սուրիացի բոլոր դեկավարները կը փորձեն տագնապը սահմանափակել դասակարգային դետնի վրայ եւ անոր կրօնական բնոյթ չտալ : Ընկերվարացումի ցայտուն միջոցներ ձեռք կ'առնուին ամիպողոկան կերպով , խօսք կայ նոյնիսկ թէ բոլորովին պիտի ջնջուի անհատական սեփականութեան իրաւունքը :

Բանուորներն ու գիւղացիները հրաւիրուած են ըմբոստանալու «աւատապետական» կարգերու դէմ : Այս պայմանները մէջ, միջին քաղքենի դասակարգն ալ յեղափոխականներու կողքին է: Գալով Պատասխին , տարի մըն է կը փորձէ յաղջրումներ կատարել, դասակարգային պայքարին վրայ կոթնելով եւ դէտերու կարծիքով, այնքան ալ սխալ քաղաքականութիւն մը չէր :

Այ ընդդիմութիւնը յաջողած է այս ամբողջը կրօնական դետնի վրայ տանիլ եւ Համայի միջադէպերը կը համապատասխանեն այս իրողութեան : Հակապատասխան չարժումը իրրեւ կեդրոնա – տեղի առած էր երկու մզկիթներ եւ ապահովութեան ուժերը ծուղակն ինկած են ու կրակ բացած մզկիթներուն վրայ : Աւելիի պէտք չկար «ձիհատ» հռչակելու համար «անաստուած պատասխաններուն» դէմ: Համայի մէջ «համախոհութեան կոմիտէ» մը կազմուած է որ կոչ ըրած է Իրաքի նախագահ՝ մառեշալ Արէֆի «օգնութե՛ան եկէք, մեր կրօնքը վտանգուած է »:

Պատասխին համար չատ դժուար է հակառակը փաստել, մանաւանդ այս օրերուն երբ մահմետականները ծօնական չրջանի մէջ են: Արդարեւ Զորեքշաբթի սկսած է, բոլոր մահմետական երկիրներուն մէջ , ոգեկոչուիլ զոհողութեան ծօնը : Աւտհայի զոհողութիւնն է, կարեւորագոյնը իսլամական օրացոյցին որ կը յիշեցնէ Աբրահամի զոհողութիւնը : Ժողովուրդը կը խուժէ մզկիթ եւ երկու – երեք օր մոխիկ կ'ընէ քարոզներն որ չէյխերուն յորդորները : Ցաւակ է թէ ինչ վտանգ կը ներկայացնէ Պատասխ համար այս կացութիւնը :

Պահպանողական եւ աւանդապաշտ , պարզ է որ մառեշալ Արէֆ ընդդիմադիր դիրք կը բռնէ Պատասխ նկատմամբ: Արդէն դէմ արտայայտուած էր, իսկ նեղ կայիս կը բողոքէ Պատասխ «բռնակալութեան » դէմ :

Այս ամբողջ խախուտ դիրք մը տուած են Պատասխին որ ճակատագրական օրեր կ'ապրի :

—o—

ՌՈՒՄԱՆԻԱ կ'ուզէ պահել իր առեւտրական կապերը Զինաստանի հետ : Վերջերս նոր համաձայնագիր մը ստորագրած է քարիւղ արտածելու համար :

«ԲՈՒԽ ՄԸ ՏՈՄՍ»

ԱՅԼ ՈՒԽՏ ՈՒ ԵՐԴՈՒՄ

—o—

Ո՛չ, արտասուելու եւ ողբաձայն հառաչներ արձակելու համար չէ որ կը յիշատակենք Ապրիլ Քսանըչորսը : Ո՛չ ալ եկեղեցի կը մտնենք, ժողովուրդներուն ամէնէն վայրագն ու ամէնէն ճիւաղածին անիծելու համար :

Անճառելի ազէտէն տասնեակ տարիներ եանք , արցունքներն ալ , կարծես , քար կտրեր է մեր կոպերու տակ : Ու հասեր ենք այն օրուան, երբ անէծքներու զօրութեան ալ չենք հաւատար, այլեւս :

Անցե՛ր , դացե՛ր են այն օրերը, երբ աններելի եւ անընդունելի միամտութեամբ , կը սպասէինք որ մարդասէ՛ր քրիստոնեաները գային ու մեզ փրկէին :

— Անոնք ալ մեր Յիսուս Քրիստոսը չէ՞ որ կը պաշտեն ... Իրենց ոտքը իյնանք ... Հարկաւ խիղճ ունին ... Կ'արթննայ.

Զարթնցաւ այդ խիղճը :

Բայց , հինդ անգամ տասը տարի անցաւ, մինչեւ որ մեր աչքերը բացուեցան ու մեր միտքը պայծառացաւ :

Ուշ հասկցանք որ երբ ազի արցունք թափես եւ օգնութիւն հայցես, արդարացումդ կը ներշնչես հարեւաններուդ : Եւ իրենցմէ կը ստանաս, միայն պարկ մը ալիւր ու ծրարիկ մը բամպակ :

Ուշ հասկցանք որ երբ, դլխիկոր ու պարտուած, լուսացնցուղ պողոտաներէն անցնիս, մե՛ծ, մե՛ծ մարդասէրներու — երէկուան բարեկամներուդ — աչքին առջեւէն , մարդիկ վրադ կը խնդան .

— Ա՛ս ի՛նչ խեղճ ու թշուառ բազմութիւն է, որ կ'անցնի ... կ'ըսեն թէ ա – տենին արքաներ ու սպասեաներ կը բանան եղեր իր ճամբան ... կ'ըսեն թէ կուտիլ դիտէ եղեր ու ժամանակ մը, ծովէ ի ծով երկարող հայրենիք մը ունի եղեր ... Բայց , աս ի՛նչ ողբալի վիճակ ունի, այսօր ... Պարսատիկ մըն ալ չկայ իր ձեռքը ...

Այսօր, մենք չենք ուզեր որ ուրիշները — բարեկամ թէ թշնամի — մեզի մեղքնան : Մեր հպարտութիւնը ու անցեալի մեր փորձառութիւնը թոյլ պիտի չտային մեզի որ, նորէն, դուռնէ դուռ , օդ – նութիւն մուրայինք: Ա՛լ չենք ուզեր որ օտարը տեսնէ մեր արցունքը, որ հիմա մեր սրտէն ու հոգիէն ներս է որ կը կաթկթի :

Ըսի, արդէն, չենք հաւատար անէծքներու զօրութեան ալ: Որովհետեւ, ինչպէս իմաստուն ու փորձառու մեծ մայրիկ մը դիտել կուտար, անցեալ օր .

— Տղաս, ինծի անանկ կուզայ որ քանի անիծեցինք ու նզովեցինք այդ հրէչը, այդ զազանը , այնքան աւելի սիրոյ ոչ դուրդուրանքի առարկայ ըրին զայն ...

Բայց, մեծ մայրիկը ուրկէ՛ ուր իմացած պիտի ըլլայ թէ այդ սէրն ու զուրդուրանքը արդիւնք են տնտեսական հաշիւներու ...

×

Եւ ո՞վ ըսաւ որ արցունքն ու նզովքը կրնան , իրենք իրենց, փրկութեան նաւահանգիստը առաջնորդել պարտեալը :

Ո՞վ ըսաւ որ աղղերը իրենց խէալը , իրենց երազը կ'իրագործեն՝ իրենց յոյսը դնելով արցունքին ու նզովքին վրայ:

Ո՛չ, ո՛չ, արցունքով ու սրտաճմլիկ կանչերով տե՛ղ մըն ալ չենք հասնիր :

Գիտեմ, երբ ամէն տարի, ապրիլին, մեր միտքը կուգան համբանքը մեր նահատակներուն կամ տեսակին ու տարողութիւնը այն ահաւոր ոճիրին, որուն զոհ դացին անոնք, մեր սիրտը կը բզքտուի : Բայց, ի՞նչ կ'ընենք հիմա — կ'աչխատինք մեր արցունքին կայլակները յոյց չտալ, ո՛չ «բարեկամ»ին, ո՛չ ալ թշնամիին :

Մեր սիրտը կ'արիւնի նաեւ անոր համար որ մեր «բարեկամ»ները դերեզմանոց մըն ալ չտուին մեզի : Ու չկրցանք քով քովի բերել ոսկորները մեր նահատակներուն : Մեր «անկախ»ին իշխանաւորներն ալ չտուին մեզի այդ դերեզմանոցը : Ինչպէս տային, սակայն, երբ իրենց օրացոյցին վրայ Ապրիլ Քսանը չորսը Սուգի եւ Ուխտի օր չէ ...

×

Ո՛չ արցունք , ո՛չ ալ ողբաձայն հառաչ :

Այլ ուխտ ու երդում՝ Ապրիլ Քսանը չորսի վրէժը լուծելու՝ մեր յաղթանակով :

ԵՒՐՈՊԱՑԻ

ՊԱՏԿԵՐՆԵՐ ՕՐԼԻԷՆ

(Գ. եւ վերջին մաս)

Հաղիւ Փարիզ մտած, Ամերիկացիք կը դրաւեն Օրլին եւ իսկոյն կարգի դնելով, կը հաստատեն օդային ուժի փոքր բայց շատ կարեւոր կայան մը :

Այդ խարիսխը հեռադէտ կծկտելով այսօր իջած է իր նուազագոյն ձեւին, եւ հաւանական է վերջնապէս փակուի տա – րին չլրացած : Ֆրանսական կառավարու – թեան հետ կնքուած պայմանագրութիւնը վերջացած ըլլալով, օդակայանի վարչու – թիւնը կ'ուզէ եւ առնել տրուած հողա – մասը, յատկացնելու համար քաղաքային օդանաւորդութեան յարաճուն պէտք – րուն :

Զանազան աղղութեանց պատկանող աշ – խատաւորներու, պաշտօնեաներու կար – դին կային նաեւ եօթը – ութ Հայեր : « Մեծ աղա »նիս Ժիլբայրն էր : Գնահա – տելով արուեստագէտի անվիճելի տա – զանդը, զրեթէ ազատ ձգած էին ուզա – ծին պէս աշխատելու : Հիմա մնացած ենք երկու հոգի :

Խարիսխը ինքնաւար էր. պետութեան մէջ պետութիւն մը : Ատաղձարդ դրօշա – կը կը ծածանէր սպայակոյտի չէնքի կայ – մին վրայ : Կարգապահութեան կը հրա – կէին ամերիկացի ոստիկանները : Ցրան – տական ոստիկանութիւնը կը մէջամտէր միայն այն ատեն, երբ արկածի կամ կը – ռիւի մը պարագային կողմերէն մէկը տեղացի ըլլար :

Մինչեւ երկրորդ Աշխարհամարտը, Անգլիացիք երբ տեղ մը հաստատուէին, իրենց առաջին գործը կ'ըլլար թենիսի դաշտ մը չինել զօրանոցին քովիկը : Կարելի՞ է մինչ առանց թենիսի ապրիլ : Իրրեւ հարուստ ժողովուրդ, Ամերիկա – ցիք աւելի լաւը կ'ընեն, հայրենիքէն մաս մը կը փոխադրեն կը բերեն նոր բնակա – վայրը : Եկեղեցի, դպրոց, ակումբ, խա – նութներ, հիւանդանոց, զրատուն, եւն., եւ ի լրումն ամենայնի, աղղային մար – զախաղերէն անխուսափելի պոլինկի չէն – քրն ու պէյս – պոլի դաշտը : Ուսեւլիքէն մինչեւ հագնելիք, մինչեւ պատին ներ – կը ամերիկեան ապրանք է :

Բնականաբար, հետաքրքիր ծանօթներ յաճախ կը հարցնեն, թէ ի՞նչ տեսակ ժո – ղովուրդ են, ի՞նչ է տպաւորութիւնս, եւայլն :

Որքան ալ եօթը տարի աշխատած ըլ – լամ իրենց հետ, դժուար է ճշդիւտ պա – տասխան մը տալ :

Ժողովուրդ մը ճանչնալու համար, նախ՝ անհրաժեշտ է իր հողին վրայ, ի – րենց մէջ ապրիլ : Իմ տեսածս բանակն էր միայն : Ցետոյ՝ սխալ է մէկ յայտա – բարի բերել ժողովուրդները :

Անտարակոյս, մե՞ծ ժողովուրդ են Ա – մերիկացիք, աւելի ճիշդը՝ Միացեալ Նահանգները կազմող ժողովուրդը : Չենք կրնար ըսել թէ «Մայիսի Ծաղիկ» առա – դաստանաւին փոխադրած երկու հարիւր Անգլիացի մաքրակրօնները են, որ չորս դարու ընթացքին բազմանալով եղած են երկու հարիւր միլիոն եւ աշխարհի մեծա – գոյն պետութիւնը : Ըլլալով մէկէ աւելի ժողովուրդներու (մասնաւորաբար անգ – լիացի, գերմանացի, լեհ, իտալացի) խառնուրդ մը, դիտող աչքը յստակօրէն կը տեսնէ անոնց թերութիւններն ու ա – ռաւելութիւնները : Կրնայի օրինակներով փաստել ըսածս, սակայն չեմ ուզեր եր – կարել :

Ընդհանրապէս առողջ են : Մարզիկ՝ հանդերձ ընտանեօք : Կը զարմանամ թէ ի՞նչպէս հիւանդ չեն ըլլար փոքրիկները, որոնք կը պտըտին փորերնին բաց, տա – րին տասներկու ամիս :

Ոկրամոլ չեն, «ուտել՝ ապրելու հա – մար » խօսքը անպայման կը վերաբերի իրենց : Առատ, մաքուր կերակուրները հետու են ֆրանսականին ճոխութիւնը ու – նենալէ : Ախորժաբեր, արիւնոտ մսին վրայ Ամերիկացին երբ կը քսէ մատ մը թանձրութեամբ չաքարախառն մանանե – խը (Մութարտ) եւ քոքա – քոլայով կը ճաշակէ, կ'արժէ դիտել փափկամաշակ Ֆրանսացիին դէմքը, քիչ մնայ որ յու – զումէն նուաղի :

Առ հասարակ լռակեաց եւ պաղարիւն, դիւրահաղորդ չեն՝ ինչպէս Միջերկրա – կանի աւազանին ժողովուրդները : Շու – տով չեն բարեկամանար : Կը սիրեն խրմ – բուած ապրիլ ... Հայերուն պէս : Ունին մանաւոր դիւղեր, չէնքեր : Իրենց հետ աշխատող Փարիզցի սրամիտ լակոտ մը խնդալով կ'ըսէր. «Ամապարեցէք, ամե – րիկեան կեթոն պիտի երթանք ...» :

Չինուորները կը ստանան խոշոր ամսա – կաններ : Ամուսնացած, երկու զաւկի տէր պարզ յիսնապետ մը կը չահի գրեթէ երեք հարիւր հազար նախկին ֆրանք : Մեծ ժողովուրդները այսպէս կը վար – ձատրեն իրենց զինուորականները : Նիւ – թական չարք մը առաւելութիւններ (ա – ռանց մաքսի ապրանք, տան վարձքի զե – րամ, տոլարի բարձր արժէք, եւայլն) թոյլ կուտան անոնց վարելու վարքնամ կեանք մը, նաեւ ... սայթաքելու փարի – զի լպրծուն պողոտաներուն վրայ : Կարգ մը երկիրներու մէջ եթէ հակակրանքի ալիքը կը բարձրանայ Ամերիկացիներուն դէմ, ըստ իս՝ պատճառը պէտք է փընտ – տռել ոմանց չեհսի, «նոր հարուստ»ի վիրաւորական կեցուածքին մէջ : Աննչան կիներ ու տղաք երբ ազնուականի հովեր կ'առնեն, անշուշտ կը դայթակղին հին մշակոյթի տէր աղքատ ժողովուրդները : Պատասխանատու մարմինները չատ լաւ կ'ըմբռնեն հոգեբանական այս երեւոյթը եւ կ'աշխատին դարմանել ... չրջաբերա – կաններով :

Մեր դրասենեակին պաշտօնն է հիւրա – սիրել Շէյլի, Օթանի անդամ պետու – թեանց բարձրաստիճան սպաները, պե – տական անձնաւորութիւնները : Դժբախ – տաբար, այդ կազմակերպութիւններուն անդամ է նաեւ Թուրքիան :

Երբեմն կը պատահի, որ անգլերէն չդիտցող թուրք պինուորականներ գան : Կը դիմեն ինծի կամ Գէորգին : Հասկնա – լով հանդերձ, թէ Հայերու հետ է իրենց գործը, մեր նախկին հայրենակիցները կը խուսափին « Հա՞յ էք » հարցումը տալէ : Կարծես պիտի այրէր իրենց լեզուն :

Իրիկուն մը, կը պատրաստուէի դրա – սենեակը փակել ու մեկնիլ՝ երբ ամերի – կացի ենթասպան երկու թուրք սպայ բե – րաւ : Տուն երթալու ժամս հասած ըլլա – լով՝ կրնայի մերժել : Զմերժեցի՝ որ – պէսզի սխալ ենթադրութիւններու ձգտում դիմացիններս : Գործերնին լրանալէ եւք հարիւրապետը չմոռցաւ չնորհակալու – թիւն յայտնել : Միւսը, հակակրելի դէմ – դապետ մը, ժպիտն անգամ պլացաւ : Փո – խանակ ուրախանալու, որ իր լեզուն կը խօսին մերինին պէս կարեւոր սպասար – կութեան մը մէջ, ընդհակառակն թթուե – ցուց դէմքը : Հայերու օժանդակութեան դիմելը նուաստացում էր իրեն համար : Արհամարհական չարժուձեւերով՝ յայտ – նապէս ուզեց վիրաւորել զիս :

Սկզբունքով դէմ եմ անիմաստ ցոյցե – րուն, անօգուտ զրկանքներուն, բայց, կ'արժէր պզտիկ դաս մը տալ ամ – բարտաւանութեան սահմանը անցած զին – դապետին :

Նախ, լայն բացի «Ցառաջ»ին թեւերը : Ցետոյ, ձայնատար գործիքին կոճակը դարձնելով սկսայ մայրենի լեզուով խօ – սիլ Գէորգին հետ : Դառնալով իրեն, քիչ մը չափազանցելով բացատրեցի, թէ խո – րհրդին պատասխանատու անձը հայ երի – տասարդ մըն է : Կարծես խօսք մէկ ը – րած ըլլայինք՝ հինգ վայրկեան չանցած ներս մտաւ Գէորգը, պզտիկ փորը տըն – կած, համբիչը ձեռքը, ամբրայի մը պէս ծանրաքայլ : Եթէ կարելի ըլլար մարդ չանթահարել նայուածքով, մարդուկը երկուքիս ալ մուխը մարած էր :

Ուրիշ օր մը, խումբ մը Թուրքեր եւ Թրքուհիներ եկած էին դիմաւորելու կա – րեւոր անձնաւորութիւն մը : Մեր հիւրա – սրահին պատին վրայ դեղեցիկ որմնանը – կար մը կայ, կը ներկայացնէ Փարիզի Սիթէն՝ չրջականերովը : Գծած է ժի – րայրը եւ խոշոր դիրերով տառրագրած Փալամուտեան : Մականունը չիոթութիւն չի վերցներ :

— Ուր որ երթաս՝ անպայման Հայ մը կայ, ըսաւ մէկը :

Ցետոյ մարդուն դէմքը, սակայն ցա – ւագին բան մը կար ձայնին մէջ : Զիրա – կանացած երազի մը կոտրանքը :

×

Հոս կը վերջացնեմ այս հարեւանցի ակնարկը : Անկարելի է մէկ – քանի յօդ – ուածով ներկայացնել Օրլին եւ ամերի – կացի աղնիւ բարեկամները :

ՀՐԱՆԴ ԱԿՈՆԱՑԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿՐԷՏԷի

Գ.

Հետեւանքը սոյն տարրի քաղաքա – նութեան ժողովրդային խաւերու տա – լութիւնն է տիրողին հանդէպ : Կրնա – ցին ծովահէն է, կը հետանայ կողո – կը ծառայէ թուրք նաւատորմին մէջ, պայքարի վենետիկեան առեւտրա – ձեռնարկներուն դէմ եւ վերջապէս թուր – նաւատորմով պիտի պաշարէ կղզին :

Կղզեբնակ համեստ դասակարգը հա – ւէր ազնուականութեան ղեկավար – թեամբ 14 անգամ կ'ըմբոստանայ, յա – ճախ կը պարտուի, բայց տիրապետ – թեան մեղմացում կը ստանայ :

Կիպրոսի գրաւումէն ետք, սուլթան մտածէ տիրանալ Կրետէի : Առիթը ներկայանայ 1644ին, երբ թուրք նա – յարձակում կը կրէ Մալթայի ասպետ – րէն : Սուլթանը պատասխանատու կը հա – կառ վենետիկցիները, թուրք նաւա – տորմը կը դիմէ Կրետէ, հետիոտն զրաւէ ափերը, բայց Գանտիան դրան համար քանի տարի պէտք պիտի ըլլա – Մեծ վեզիր Քէօփրիւլիւ կը առա – ընդհանուր հրամանատարութիւնը, ո – նետիկ կ'առաջարկէ հատուցում՝ տա – րիւր հազար ոսկի եւ տարե – քսանըհինգ հազար տուրք : Վեզիրը պատասխանէ. « Առեւտուր կատա – համար չեկանք, այլ զրաւումի համա – կամաւորներ կը հասնին օգնութեան, բայց անօգուտ, վենետիկի հրամա – տար Մորոզինի Սեպտեմբեր վերջին յանձնէ կղզին :

Կրետէի կորուստը մեծ, ուժին հա – ուած մըն է վենետիկի միջերկրական քաղաքականութեան : Անկումը պա – էապէս : Կղզին տէր պիտի փոխ – կղզեցիներու ուրախութիւնը ժամա – կաւոր պիտի ըլլայ, պիտի ենթարկ – ղեղծարար վարչութեան մը :

Թուրք փաշան պաշտօնը կը դնէ ա – թանէն, կուզայ Կրետէ կողոպտելու հա – մար, տուրքերով ծանրաբեռնելու բնա – չութիւնը : Թուրք պաշտօնէութիւնը չային պիտի դործակցի իր կարգ – տուրքերու դանձումի պատրուակին կեղեքելու դիւղացին : 1687ին կղզին յիսուն հազար քրիստոնեայ եւ երկու հազար Թուրք : ԺԸ. դարու վերջերը վէճ ճամբորդին համաձայն կղզին 240 հազար բնակիչ, կիսովին քրիստո – եայ, կիսովին մահմետական : Հոյները կ'իսլամանան կալուածները պահելու համար : Քրիստոնեան պի – զինուորական ծառայութենէ, բայց վճարէ խարաճը : Եկեղեցին կը մնայ մակերեսուած ուժը, ապաւէնը ժողո – դին, պաշտպանը քրիստոնեայ հա – քին չահերուն :

Մակար արթնցաւ ու ջուր ուզեց. Ա – խէն լեզուն էր չորցեր :

— Պոլղոյենց պաղչիին քովէն խոշոր մը եաեւս էր ինկեր.— պատմեց Մակար. — Կարմուճին քով որ հասայ, եաիա – յեցայ : Բա, ինչ տեսնեմ՝ օձը երկար – խի դլուխն ունէր :

Ուրիշ դիշեր մը դայլ մը իր դոռը կրծէր, իսկ ազուէս մըն ալ երդիքէն կը ցատկէր : Ո՞վ պիտի ըլլար. դայլ – րէցփոխն էր, իսկ ազուէ՞սը... Մարդը պր, որ համեստներուն եաեւն էր եկեր :

Մակար չուարած էր, բոլորովին չուա – րած : Ահա թէ ինչո՞ւ օրուան մէջ – սը հաւնոցի պահարանին մէջ կ'ամ – նէր, Սարիկն ալ դաշտի աշխատան – րուն մէջ էր արդէն : Ու նամակը ին – չանար, կ'ուշանար :

— Կնիկ, երթամ տեսնեմ՝ քաղցկեղ – մակ բերե՞ր են,— խօսեցաւ Մակար վո – րականին պէս :

Անոր դիմագիծը կը նմանէր այն տարեկեալին որ մահուան վճռոն է ի – ցեր :

— Մարսուպ որ դայ, ի՞նչ բան հարցուց կինը :

– Մարսուպը որ դայ, ըսէ, որ չարաթ փալանը հազը կ'ըլլի : երբ որ դայ, ըսէ որ Մակարը դնաց որ դինք ջազդին ջուրը ձգէ :

ՀԱՄԱՌՈՏ

(10 Շար.)

ՄԱԿԱՐԻ ՏՂԱՆ ՄԱՐԳԱՐԸ

Մակար իրաւունք ունէր : Երկու ամ – սուան ընթացքին Մարդար միայն երկտող մը դրկած էր ըսելու որ «Վոսփորի դե – զածիծաղ ափերէն անցան » :

— Խոպէս մի ըսեր, արիմարդ, տահա խամ է, զարիպութիւն ո՞ւր է տեսեր :

Դորդայէն լսուեցաւ երէցփոխին փը – ռընդտուկը :

— Հա, մէյ մը ըսի հալերնիդ հարցը – նեմ,— ու աչքը սեղանին նետեց :

— Եկ, թանապուր ուտենք, Մարկոս աղա, — խօսեցաւ Մակարը՝ դէմքին բը – նական երեւոյթ տալով :

— Հա, կարդին, Ղազեզ Արթինի սե – զան ես չակեր : Ինչո՞ւ չէ : Ամերիկայի ճամբան ժմնած տղայ ունիս : Նամակ կ'առնէ՞ք :

Մակարը պահ մը կեցաւ ու անմիջա – պէս վրայ տուաւ .

— Անցած չարթուն առինք Մարկոս ա – զա. Սամսոնի ջրերուն վրայ են :

— Երկու ամիսը դնաց, Մակար, սանկ նանկ ամիս մը մնաց ,— խօսեցաւ երէց – փոխը քթախոտին տուփը հանելէն :

— Հոդ մի ըներ, կովս կը ծախեմ, դը – րամդ կուտամ , Մարկոս աղա :

×

Օրեր ըսածդ գնդակներու պէս կը դըլ – տորին, ու Մակարը անհանդիստ էր, ան – հանդիստ :

Անցաւ ամեռը, դարունը բացուեցաւ : Պոլղոյենց տղուն նամակէն Մակարը կ'ի – մանար, որ Մարսիլիայէն նաւ պիտի առնեն :

Երէկ երէցփոխը եկեղեցիին ճամբան մուրհակին խօսքը ըրաւ :

Պայմանաժամը լրացած օրը երէց – փոխը ներս մտաւ : Անոր երեսին վրայ անսովոր ճմռթկուածութիւն մը կար :

— Էհ, ինչ հալի էք, տէ, եկուր էս տեսակ մարդոց բարիք ըրէ :

— Մարկոս աղա, դուրսան արեւիդ , երեք չարթ առաջ նամակ մը առինք Մարսէյլի ջուրերուն վրայ էին : Հիմա Ամերիկա վաղուց հասեր են : Հա, հա , Ամերիկայէն նամակ որ գայ, 12 ոսկին մէջէն է, էդ կողմէն անհոդ կեցիր :

Մակարը լի զուր սպասեց դալ փոսթա – յին. նամակ չկար. երէցփոխի երեսը կարկուտ թափող ամպ էր դարձեր :

Ու ալ ամէն անդամ Մակար դրան թա – կելը որ կը լսէր, կ'երթար հաւնոցը խո – տերուն տակ կը պահուէր : Շատ անդամ հաւերը կը ծրտէին վրան, Մակարը ձայն չէր հաներ, չէր չարժեր :

Անդամ մը դուռին թակելն որ խմացաւ Մակար, կը պատրաստուէր պահուիլ , երբ դուռը բացուեցաւ ու ներս մտաւ Մարսուպը :

— Հա, Մարսուպ, չատ բան չմնաց : Էս օրերս կը թեմամցնեմ :

Իրաւ որ ամբողջ չարաթ մըն էր, որ համեռներուն վրայ կ'աշխատէր կանոնա – ւորապէս : Աստուած թշնամիս պարտա – կան չընէ, դժուար է, դժուար :

Էհ, ինչ լաւ օրեր էին, երբ Մակար արեւին տակ կ'երկընար, կը քնանար ու կ'երազէր հանդիստ : Այն օրերուն երազ – ներն հաճելի էին. չարականի կ'երդէր, թագաւորին կը ներկայանար, ու բակին մէջ մեղուներու ձայնը կար մինակ : Հիմա, կ'ըսես , տան մէջ խռովք մը կայ. կահկարասիները իրար խառնուած, հապ – ճեպ մը, կարծես բոլորն ալ կ'աճապարեն տունէն դուրս ելլել :

Մարդիկ խիղճ չունին : Ամբողջ օրը համեռներու վրայ էր աշխատեր, ու մէջ – քը երկու կտոր կ'ըլլար, այնքան յոդ – նած էր :

Մակարը բակին մէջ տեսաւ կատուն , որ կը քնանար, կռնակը արեւին : Որքան փափաքեցաւ ինքն ալ կռնակը արեւին տալ, կատու մը ըլլալ, կատու մը ու նո – րէն դառնալ իր համեռի երազներուն :

Մակարը դիշեր մը երազին մէջ սկսաւ աւելի ժիր պոռալ մոդիի ձայնով, այնքան ժիր, որ դրացիները անդամ լսեցին :

— Արիմարդ , — մխաեց կինը :

ձնչումի տակ, սարկացած դիւղացին կը լքէ երկրագործութիւնը, հողերը կը մնան անմշակ : Կղզեցին կը խանդա – վառուի ոուս – թուրք պատերազմ մը լը – սելով : Կատարինէ Բ. կը հրաւիրէ բնա – կիչները ըմբոստութեան, բայց կրեէն կիչները ըմբոստութեան, բայց կրեէն կը խոստանայ Վենետիկին : 1785 թուին կը մտածուի կրեէն թո – ղուլ Ֆրանսայի, արտաքին նախարար վերժէն կը մերժէ : Կրետացիները կը չար – ժին : Սուլթանը կառավարիչ կը ղրկէ Հաճի Օսման փաշան, որ կը ջանայ բա – րելաւել քրիստոնեաներու կացութիւնը : Գոլիս հաչա աչքով չի նայիր փաշային գործունէութեան, եւ կը կանչէ : Գաղա – նի ընկերութիւն մը կը կազմուի ընդհա – նուր ըմբոստութիւն մը կատարելու հա – մար : 1821ին Յունաստան կ'ըմբոստա – նայ, կրեէ կը չարժի, Թուրքերը կը սպրդին քաղաքներու մէջ ամրանալ : 1822ին կրետական ժողովը կը քուէարկէ սահմանադրական կանոնագրութիւն մը եւ կը յայտարարէ կղզիին միութիւնը Յու – նաստանի : Եպիսկոպոսի կառավարիչ Մո – համմետ Ալիի կը հրահանգուի զսպել ըմ – բոստութիւնը : Ալի կղզիին կառավար – չութիւնը կը յանձնէ ալպանացի Մուս – թաֆա փաշայի, որ կը հեռացնէ եննիչէ – րիները, կը զրաւէ մեծամեծներու հոգե – րը, կը քաշալերէ ձիթենիի եւ թթենիի մշակումը, կը հաստատէ երկու խառն խորհուրդներ եւ կը հրաւիրէ դպլթողնե – րը : Քրիստոնեայ բնակչութիւնը 90 հա – զարէ կը հասնի 120 հազարի : Մուսթաֆա կը մնայ պաշտօնին վրայ մինչեւ 1850 : 1866ին կրետացիները սուլթանէն կը պա – հանջեն Հաթթը Հիւմայունի գործադրու – թիւնը, սուլթանը կը մերժէ, 1866 Օգոս – տոս 21ին ազգային ժողով մը կը հռչակէ կղզիին միացումը Յունաստանի, որ կա – մաւորներ կը ղրկէ, պետութիւններ կը միջամտեն, 1869 Յունուար 9ին, Փարիզ դեսպանախորհուրդը կը հր – բաւիրէ Աթէնքը ետ քաշելու կամաւորնե – րը, հրաժարելու որեէ միջամտութենէ, բայց 1868ի կանոնագրութեամբ բնակ – չութեան կը տրուի աւելի լայն մասնակ – ցութիւն կղզիին վարչութեան : Գերլինի դաշինքով սուլթանը պարտաւոր էր կազ – մական կանոնագրութեան ճշդիւտ գոր – ծադրութիւնը : Գոլիս կը ձգձգէ, կղզին կը պահանջէ :

Սուլթանը կրեէ կը ղրկէ Միխայէլ փաշան : Անգլիա միջամտած էր կրետա – ցիներու մօտ եւ թուրք դիւանագէտներու մօտ, որոնք կը ջանային չարժումը զսպ – ել : Հոկտեմբեր 15ին Միխայէլ դահա – ցում կուտար կղզեցիներուն, կը կնքը – էր Հալիպաշի դաշինքը : Երեսփոխանա – կան ժողովի իրաւասութիւնները կ'ընդ – լայնէին, քրիստոնեայ կառավարչնե – րու թիւը կ'աւելնար (յօդ · 5), քրիստոն – եաները հանրային պաշտօններու կը կոչ – ուէին (յօդ · 10), տեղական ոստիկանու – թեան կը մասնակցէին (յօդ · 12), տուր – քերը կը թեթեւնային, մաքսային եկա – մաւներուն մէկ մասը կը յատկացուէր տեղական պէտքերուն (յօդ · 13), ժողո –

ՏՈՄՍԵՐ

« ԿԱՅՍԵՐԱԿԱՆ »

Գարնանային դիւերը մը : Երկինքին վը – րայ աստղերը կը փայլին : Մեծ Արջը, Պղտիկը, Ցարդպողի աստղահոյլ ճանա – պարհը զրաւած են իրենց տեղերը : Վա – րը, քաղաքին մէջ, հակառակ պողոտանե – րուն ալմուկին, ինքնաշարժերու խուճա – պին, անդորրութիւն կը տիրէ կարծես, որովհետեւ դիւերը է : Լուսաւորուած ու պարպարուած ցուցափեղկերը աչքի վա – յելք կը հանդիսանան : «Գիշերուան մու – թը» ասացուածք մըն է լոկ : Հոս ամէն ինչ լոյս է, պսպղացող, յափշտակող, շլացնող : Մայթերուն վրայ անհամար բազմութիւն, մեծ մասամբ չարժանկա – րային կամ թատերական ներկայացումէ մը նոր դուրս ելածները : Անոնց դէմքե – րուն վրայ կը կարդացուէր իրենց տեսած վերջին արարին՝ վերջին պատկերը : Գո – հերու եւ դժգոհներու բազմութիւն մը : Ես եւս մաս կը կազմեմ անոնց : Թէպէտեւ ոչ գոհերու, ոչ ալ դժգոհներու դասա – կարգին կը պատկանիմ, այլ··· գոհերու : Թակարդը ձգուած բռնադբօսիկ կերպով : Թակարդին անունը՝ «կայսր», բիւզան – դական պերճանքներով համեմուած, թատերախաղ մը : Ո՞ր մահկանացուն, նոյնիսկ Փարիզաբնակ, չի փափաքիր, դէթ անգամ մը, տեսնել Վոսփորը, Բիւ – զանդիոնն ու անոր հզօր եւ թիւթիչ բնա – կիչները, Նիկեփոր Փոկասը, Թէոֆա – նօն, Օհան Գուրգէնը, Վասիլը, եւն., Ի՞նչպէս կարելի էր անդրդուելի մնալ նման անուններու ձգիչ ուժին առջեւ, նամանաւանդ երբ անոնք կը կրեն Լեւոն Շանթի կնիքը :

Գայլ չատերուն նման : Աւա՛ղ : Վրս – տահութիւնս չարաչար բռնաբարուեցաւ : Բիւզանդիոնի երազ արքունիքը, Քառէ հայաբնակ թաղամասին սրճարանի մը սրահին վերածուած էր : Հոն էին բոլո – րը, հին ու նոր ծանօթ դէմքեր, վաստա – կաւոր եւ անվաստակ դերասաններ, ի – բար անցած բեմին վրայ : Լաց, պոռչը – տուք, փնտռտուք : Մէկ խօսքով ահռելի իրարանցում, կորսուած բան մը գտնելու

վին 49 առ հարիւրը քրիստոնեայ, 31ը մահմետական, կ'ըլլար : Կրեէ կը պա – հանջէր ինքնավարութիւն, անգլիական պաշտպանութիւնը կը հաստատուէր կըղ – զիին վրայ Միխայէլ միջոցով, անդ – լիական դեսպան Լայյայ Թեղադրած էր Միխայէլը ընդհանուր կառավարիչ նշա – նակել Կրեէի : Սուլթանը ետ կը կան – չէ Միխայէլը եւ կը ղրկէ Դամասկոս որ – պէս կուսակալ : Անգլիա չի պնդեր ինք – նավարութեան մասին, վախնալով որ Ռուսիա նման դիմում մը կը կատարէ Հայաստանի համար :

ԽՈՐԷՆ ԳԱԲՐԻԿԵԱՆ

(3 Շար.)

անյոյս ցանկութիւն մը : Կորսուածը Լե – ւոն Շանթն էր, որուն եաեւէն ինկած կը վազէին բեմին վրայ, մեծով պղտիկով : Ու ձէն կուտար Օհան (Գուրգէն) .

— Տեսա՞ր ղինքը, Թէոֆանօ :

Թէոֆանօ.— Լեւո՞նը :

Օհան (Գուրգէն).— Լեւոնին մասին խօսք չկայ այժմ, Նիկեփորը կ'ուզեմ :

Թէոֆանօ.— Լեւոնը փնտռելու դնաց :

Օհան (Գուրգէն).— (Պաղ քմծիծաղով մը).— Ան Լեւոնը չի գտներ. (Ձեռքերը իրար չփելով) Լեւոնը ոչ եւս է, սիրելի Թէոֆանօ, ոչ եւս ... (յաղթական) յար – մարցուցի ղինքը, յարմարցուցի ... (վա – րպետը, ծափահարութիւններ, հառաչ – ներ, եւայլն) :

Հազար երկար տարիներ ապրիլ, համ – բաւ չինել ու դալ մեռնիլ Քատէի հայա – բնակ թատրոնի մը բեմին վրայ, արժա – նավայել վախճան մը չէ անկասկած Բիւ – զանդական կայսրերու համար : Նամա – նաւանդ որ, չնորհիւ Լեւոն Շանթին, դեռ երկար ապրելու սահմանուած էին : Բայց եկուր տես որ «Լեւոնը յարմարցու – ցեր են» ու հիմա անոր ոդին է որ հաչիւ կը պահանջէ ինձմէ, իբրեւ իր վաղեմի բարեկամը : Հանդիպումը անակնկալ չպատճառեց : Հոդիներու դալատեան հա – ւատացող մը չեմ, բայց եւ այնպէս կը դգայի որ Ան պիտի դար ու հաչիւ պա – հանջէր ... եղածին համար :

— Բարի երեկոյ, յարդելի վարպետ, ըսի լռութիւնը խզելով :

— Ածականի պէտք չկայ, Պարոն կոչե – ցէք զիս այսուհետեւ :

— Բայց, վարպ··· Պարոն Շանթ, ես յանցանք չունիմ :

— Ինչո՞ւ լուր չտուիր որ ներկայ դըտ – նելիմ :

— Կարծած էի թէ պատուած էին ձեզ, բայց ուա՛ղ :

— Մարդ հարցնող չեղա՞ւ, թէ ո՞ւր է Լեւոնը :

— Ի՛նչպէս թէ ոչ : Բոլորը, մեծով ու պղտիկով, բեմին եւ սրահին մէջ : Իրար կը հրմշտկէին, կը փնտռէին ու ձէն կու տային ...

— Օհանը (Գուրգէն) ի՞նչ ըսաւ .

— Ըսաւ որ յարմարցուց ձեզ :

— Զըմբոստացա՞ը .

— Վախցայ, Պարոն Շանթ :

— Որմէ՞ վախցար :

— Նիկեփորէն : Աղէկ որ հոն չէիք . վախնալիք բան էր : ... Թէոֆանոյին կրնաք հարցնել, ան ալ վախցած էր եւ Օհանը (Գուրգէն) օգնութեան կանչեց :

— Նիկեփորը սպաննուեցա՞ւ պէտք է – ղած ձեւով :

— Այդ կողմէ, ոչ մէկ կասկած Պ. Շանթ : Օհանին (Գուրգէն) ձեռքէն մարդ չազատեր : Յարմարցնելու վարպետ է : Մէյ մըն ալ Նիկեփոր չէք տեսներ այս – տեղ :

— Այդ լաւ, իսկ Օհա՞նը (Գուրգէն), ի՞նչ եղաւ վախճանը :

— Վասիլին յանձնեցինք ... Վասիլն ալ ղինքը յարմարցուց : Վարձքերնիդ կա – տար Պ. Շանթ, ուրիչ ըսելիք մը ունի՞ք :

ՁԱՅՆԵՐ ԳԱԻԱՌԷՆ

ՀԱՅ ՄԱՅՐԻԿի ՄԸ ՄԱՀԸ

Ապրիլ 11ին Տէսինի մէջ, հոդին յանձ – նեցինք պարկեշտ ու տիպար Հայուհի մը՝ Այրի Տիկին Հայկուհի Պօյաճեան : Դուստրը բնիկ Իզմիրցի Սիմաւոնեան ըն – տանիքին, ամուսնացած էր Յովհաննէս Պօյաճեանի, Իզմիրի Դաշնակցական « վարպետ »ի հետ, հակառակ իր հա – րուստ ու պահպանողական ազգականնե – րուն բուռն ընդդիմութեան :

Իր կեանքը, տառապանքի եւ զրկանք – ներու չարան մը հանդիսացաւ : Իր ա – մուսնոյն կուսակցական գործունէութեան հետեւանքով կրած յաճախակի բան – տարկութեանց ընթացքին, Տիկին Հայ – կուհի իր ճակտին քրտինքով եւ օդնու – թեան փութաց ամուսնոյն եւ պահեց իր զաւակները, հոգ տանելով նաեւ անոնց ուսման : Անձնուիրութեամբ ճաչակեց նաեւ աքսորի դառնութիւնները :

Իր լաւագոյն հանդիստը Ֆրանսայի մէջ ապրեցաւ, իր զաւակներով չրջա – պատուած եւ կնքեց իր մահկանացուն 83 տարեկանին :

Ցարդա՞նք իր թարմ չիրմին :

Ֆ.

ԽՄԲ.— Մեր ցաւակցութիւնները թեր – թիս աշխատակից՝ Գուրգէն Պօյաճեանի :

ՍՏԱՑԱՆՔ

«ԷՋՄԻԱԾԻՆ», Փետրուար – Մարտ, 1964, պաշտօնական ամսագիր Հայրա – պետական Աթոռոյ, Ս. Էջմիածնի, նը – ւիրուած Ամենայն Հայոց Կաթողիկոսի ե – րեսուսդէմ ուղեւորութեան եւ երկու կա – թողիկոսներու հանդիպումին :

ԿԻԼԻԿԻԱ, պաշտօնաթերթ Ամերիկա – հայ Ազդ. Առաջնորդարանի Թիւ 3–4 1963 :

Խենթ մը կառէ մը իյնելով .—

— Որքա՞ն է պարտէս, կը հարցնէ վա – րդապին :

— 41 ֆրանք 50 :

Խենթը կը փնտռէ գրպաններուն մէջ եւ հազիւ կրնայ երկու հատ 30 ֆրանկնոց գտնել : Պահ մը կը մտածէ եւ ապա 40 ֆրանկը երկնցնելով կ'ըսէ .

— Կա՛մ ինծի մէկուկէս ֆրանք փոխ տուր եւ կա՛մ մէկուկէս ֆրանկի չափ ետ տար իմիջնաշարժը ...

– Ժողովուրդին կարծիքը ի՞նչ էր :

— Ժողովուրդը կարծիք չունէր : Ար – դէն անոր կարծիքը հարցնող չկայ : Տոմսակը կը խրեն գրպանը եւ «ազգին համար է» ըսելով հանդէսի կը բերեն :

— Ուրիչ ըսելիք չունի՞ս :

— « Կայսր»ը մեռաւ, բայց « կեցցէ կայսրը » :

— Այո՛, պայմանաւ որ այս վերջինն ալ «չյարմարցուի» նախորդին պէս :

ՊԻԾԱԿ

ԽՈԴԵԴԱՆ

Գիշերը, երբ բոլոր ձայները դադարում էին, խրճիթը լցւում էր ճռիկների եր – գով : Նրանք երգում էին Սասունցի այդ չինական ընտանիքի բախտի համար :

Ցաւալի, կէս գիշերին Ասատուրը ար – քունալով նստում էր անկողնու մէկ, ծխում էր եւ ունկնդրում ծղրիթների հա – ստաղ մրոտ պերանններից եւ Թոնրի չըր – քան ճեղքերից : Այդ հրաչալի երաժըշ – տութիւնը տեւում էր մինչեւ արեւածագ : Հոդեպան ճիճիրանների երգին ունկնդիր, գոհութեամբ դիտում էր, թէ ինչպէս բայազի եւ իր երեխաների խաղաղ չնչա – փութիւնից ելնում իջնում էր իրենց կար – կատած հնամաշ վերմակը :

Նա երբեմն ելնում էր դուրս եւ, Արի – նօքի ձորերերանին կանգնած, խաւարի մէջից նայում էր ահռելի հովտին : Ձորի ամբը ջրերի խշշոցը կատուաճորի կանաչ ընկուզենիների սոսափիւնի հետ : Ձորի հանդիպակած ափին պլպլում էր Օնէի վերդաստանի ճրագը : Երբեմն – երբեմն լսւում էր, թէ ինչպէս թեթեւ քամուց ծանր տանձերը, Օնէի ծառերից պոկուե – լով, գլորւում էին ձորը :

Տուն մտնելիս, նա կանգ էր առնում Թոնրի առաջ եւ հերթով նայում էր իր զաւակներին : Ում թեւը բաց էր՝ ծած – կում էր, ում ոտքը դուրս էր ընկել՝ զը – նում էր վերմակի տակ : Հեղինէին նա – յելիս, նա մտաբերում էր Օնէի արօրը, որ ծնունդի ժամանակ հանել էին տանիք եւ մասերն իրարից արձակել : Լեւոնը նրան յիշեցնում էր չան լակամանը, Աչ – խէնը յիշեցնում էր սարդն ու ակլատիկը :

Լուսադէմին, երբ Դաչտադէմից լըս – ւում էր Օնէի տան աքաղաղի յաղթական ծուղրուդուն, որին անմիջապէս արձա – գանդում էին հարեւան տների աքաղաղ – ները, բայազը, արթնանալով եւ երեսը խաչակնքելով, քաշում էր երդկալը : Քարափին կանգնած մենաւոր խրճիթը լցւում էր անտառի կապոյտ լոյսով :

Այդքան բազմաթիւ մօտ եւ հեռաւոր կանչերի միջից Ասատուրը հեչտութեամբ զանազանում էր, թէ ո՞ր դիւղից ում ա – քաղաղն է կանչում :

— Օնէի աքլորն է,— ասում էր նա եւ սկսում էր հաշնուել :

Մի տուն կար, որի աքաղաքների ձայ – նը տհաճ էր նրա համար : Դա Ախուպի Ջատոյի տունն էր : Չէնց որ այդ մեծա – տան աքլորը կանչում էր, նա պլուխը բարձրացնելով, նորից դնում էր բար – ձին :

Իսկ երբ լսւում էր Օնէի կամ Պնախցի Մանուկի աքաղաղների կանչը, Խոդեդա – նը անմիջապէս վեր էր կենում, լուաց – ւում էր աղբիւրի սառը ջրով եւ, մի պը – նակ պաղ մածնահատիկ ուտելով ու դա – ւաղանը վերցնելով, չտապում էր դէպի Սեւ սար, դէպի Իրիցանք :

ԱՔԱՂԱՂՆԵՐԻ ԿՌԻՒԸ

Մի առաւօտ, երբ Ասատուրը դիւղումն էր, իրենց Թառի վրայից մի անծանօթ աքաղաղ չհնդալից կանչ լսեց :

— Էս ի՞նչ բան է, Մարտէ աղջիկ .— ուրախացած բացականչեց հովիւը, ան – կողնուց վեր թռչելով :

— Մեր ճեան է, Խոդեդան :

— Ա՛յ ես մեռնեմ դրա ձէնին, իսկ ես կարծեցի, թէ Ախուպի տան խորդն է կանչում :

— Պրծաւ, մենք հիմա մեր սեփական աքլորն ունենք, — պատասխանեց կինը հպարտութեամբ :

Բայազի աքաղաղը երկարավիզ էր եւ նախչուն : Պոչը սեւ էր, պարանոցը սպի – տակ, ոտքերի ըմբուլներն արծաթագոյն, իսկ թեւերը՝ կարմիր : Նրա կատարը մուղ կարմրագոյն էր, եւ ունէր հինգ խոշոր ատամ, երեքը դէպի ետ դարձած, իսկ երկուսը՝ առաջ : Պոչը կազմուած էր եօթը խոշոր մանդաղաձեւ փետուրնե – րից՝ մէկը միւսի վրայ իջնող : Վերջին փետուրը միւսներից անջատուած էր յա – ւական լայն բացուածքով :

Մի անդամ կատուաճորում ընդհար – ուեցին Ջատոյի կարմրակատար աքա – դաղներից մէկը, որ իր կռուարարու – թեամբ անուն էր հանել դիւղում, եւ բայազի աքլորը :

Աքլորների կռիւ : Գոմէշների ու դո – ղերի կռուից յետոյ, դա ամենամեծ հան – դէսն էր դիւղում :

Կռիւն այն ատիճան կատաղի էր ու հետաքրքական, որ ամբողջ դիւղը հա – ւաքուել էր Ձորաբերանին այդ տեսարա – նը դիտելու : Եւ ի՞նչպէս չդիտէին :

Չէ՞ որ իրար էին բախուել երկու տար – բեր տների աքլորներ՝ հարուստ հոդա – տէր ազա Ջատոյի եւ դիւղի հովիւ Ասա – տուրի աքաղաղները :

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ԿԱՐԴԱՑԻՔ ՏԱՐԱԾԵՑԻՔ «ՅԱՌԱՋ»Ը

Այրի Տիկին Եսթեր Վահագն Իշխալացեան, Օր· Լօրա Իշխալացեան, Օր· Լիտիա Իշխալացեան, Տէր եւ Տիկին Հմայեակ Իշխալացեան եւ զաւակները, Պ· Վահէ Իշխալացեան, Տէր եւ Տիկին Յարութիւն Նէճէմեան, զաւակները եւ թոռները (Ամերիկա), Տէր եւ Տիկին Միշէլ Միաս, Տէր եւ Տիկին Մխիթար Անմահեան, սրտի խոր ցաւով կը ծանուցանեն իրենց ամուսնոյն, հօր, եղբօր, հօրեղբօր եւ աղգականին՝

ՎԱՀԱԳՆ ԻՇԽԱԼԱՑԵԱՆԻ

կսկծալի մահը, որ տեղի ունեցաւ Ապրիլ 20ին, Երկուշաբթի Նէօյիի Ամերիկեան հիւանդանոցը, յետ կարճատեւ հիւանդութեան։

Յուղարկաւորութիւնը կը կատարուի այս Հինգշաբթի (Ապրիլ 23) ժամը 14·30–ին, փարիզի Ս· Յովհ· Մկրտիչ եկեղեցին։

Կը խնդրուի ներկայս իրրեւ մահագդ ընդունիլ։

Ցաւակցութիւն՝ տոմարով։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տէր եւ Տիկին Պերճ Եաղլեան, Տէր եւ Տիկին Հայկ Տէմիրճեան, Տէր եւ Տիկին Երուանդ Եաղլեան եւ զաւակները կը ծանուցանեն թէ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց մօր եւ մեծ մօր՝

ԱՃԻՒ ՏԻԿ· ԱԶՆԻՒ ԵԱՂԼԵԱՆԻ

քառասունքի առթիւ, այս Կիրակի առաւօտ, Լիոնի Ս· Յակոբ եկեղեցին։ Կը հրաւիրուին յանդուցեալին յիշատակը յարգողները։

×

Այրի Տիկին Մարի Գասապեան եւ զաւակները (Սարսէլ) կը ծանուցանեն թէ հոգեհանգստեան պաշտօն կը կատարուի, այս Կիրակի առաւօտ, ժամը 10·45, փարիզի Ս· Յովհ· Մկրտիչ եկեղեցւոյ մէջ, իրենց ամուսնոյն եւ հօր՝

ԱՐԹԻՆ ԳԱՍԱՊԵԱՆԻ

յիշատակին։

Կը հրաւիրուին հանդուցեալին յիշատակը յարգողները։

ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՏԱՆ

Տէր եւ Տիկին Իրքքրանեան յիսուն ֆր· կը նուիրեն Սողոմոն Թէհլիրեան սրահին, իրենց ծնողաց յիշատակին, Ապրիլ 24ի առթիւ։ (Սառնալ Ցառաջէն)։

ԿԱՊՈՑՏ ԽԱԶԻ ՕՐԸ ՎԱԼԱՆՍԻ ՄԷՋ

Նախաձեռնութեամբ կապ· Խաչի վալանսի մասնաճիւղին։ Այս Շաբաթ ժամը 20·30ին, Փուայէ Փրոթեսթան, Րիւ Պալզաք։

Կը նախագահէ ՏԻԿ· ԿՕՇԿԱԿԱՐԵԱՆ

Կը խօսի ՏԻԿ· ՀՈՒՒՐԻ ԻՓԻՔԵԱՆ

Գեղարուեստական բաժին, երգ, արտասանութիւն, չարժանկարով պիտի ցուցադրուի Կ· Խաչի ժիւրայի կեանքի դուռնուոը ժապաւէնը։

Սիրով կը հրաւիրուի վալանսի Հայութիւնը։

Մուտքը ազատ է։

Հ. Յ. Դ.

ՄԱՐՍԷՅԼ.— Հ· Յ· Դ· Քրիստափոր Ենթակոմիտէի ընդհ· անդամական ժողովը այս Շաբաթ, ժամը 21ին, Ահարոն Հաճ ակումբը։ Բոլոր ընկերներու ներկայութիւնը պարտաւորիչ է։ Ներկայ կ'ըլլայ Շրջ· կոմիտէի ներկայացուցիչը։

ՅՈՒՇԱՏԵՏՐ

ՀԱՄԱՀԱՐԲ· Հայր· Մխիթեան Մաքսէյլի մասնաճիւղի ընդհ· անդամական ժողովը այս Շաբաթ, ժամը 21ին, սովորական հաւաքատեղին։

Օրակարգ տեղւոյն վրայ։ Վարչութիւնը կը խնդրէ իր բոլոր անդամներէն ներկայ գտնուիլ, այս չատ կարեւոր ժողովին։

ՀԱՅ ԱԻԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ ՓԱՐԻԶԻ

ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ՝
ԺԱՄԸ 10,45ԻՆ

Այս Կիրակի կը խօսի՝
ՊԱՏ· ՍԻՄԷԼԵԱՆ

8 BIS, RUE DES TERNES
PARIS (17e)
Métros : Porte Maillot ou Champerret

ՏԱՐԵԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ

ՎԵՆԵՏԻԿ, Ս. ՂԱԶԱՐ, ՇՐՋԱԿԱՆՆԵՐԸ ՄԻԱՆ ԵՒ ԱՅԼ ԳԵՂԵՑԻԿ ՇՐՋԱՆՆԵՐ

▼

Մեկնում Օգոստոս 3ին,
Վերադարձ 31ին

Արձանագրութեան եւ այլ տեղեկութեանց համար դիմել հետեւեալ հասցէներուն։

Մ· ԳՐԻԳՈՐԵԱՆ՝
(ENSEIGNES GRIEG) 1er étage
261, Rue St. Denis, PARIS (2e)
Tél. : GUT. 09-06

Յ· ՊԱՍՄԱՃԵԱՆ՝
128, Rue de Flandre, PARIS (19e)
Métro : Crimée
(*Մուտքին դիմացի դուռը*)

Հ· ԱԹԱՆԱՍ Վ.ՐԴ· ՔԷՍԷՃԵԱՆ՝
PAROISSE ARMENIENNE
CATHOLIQUE
69, Avenue Henri Barbusse
ARNOUVILLE-LES-GONESSE (S. et O.)
Tél. : 15.56 Gonesse

IMPRIMERIE SPÉCIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ԱՊՐԻԼ 11-24 Ը ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

Ապրիլեան եղեռնի տարեդարձը կ'ոգեկոչուի այս Ուրբաթ (24 Ապրիլ) ժամը 20·30ին Քատէի սրահը, Րիւ եւ մեթրօ՝ Քատէ։ Նախաձեռնութեամբ Ապրիլեան Սերունդին։

ԿԸ ՆԱԽԱԳԱՀԷ

ԲԱԲԳԷՆ ԳԱՎԷԶ
ԿԸ ԽՕՍԻՆ՝

Պ. Պ. Ժ. ԴԱՏԱԻՈՐԵԱՆ ԵՒ ԱՍԱՏՈՒՐ ՔԷՕՍԷԵԱՆ (ՄԱՐՍԷՅԼԷՆ)

Օրուան պատշաճ դեղարուեստական յայտագրին կը մասնակցին։—
Պ· ՔԱՍԹԱՆԻԷ (սրինգ), Օր· ԷԼԻԶԱՊ ԷԹ ՊԻՆՈՇ (տաւիղ), Օր· ՎԱՐԹԱՊԵՏԵԱՆ (դաշնակ)։ Կ'արտասանէ Օր· ԹՕՓ ԱԼԵԱՆ
եւ ՄԿՐՏԻՉ ՊՕՂՈՍԵԱՆ (երգ)
Ընկերակցութեամբ՝ ԿԱՐՊԻՍԻ ԱՓԻՒԿԵԱՆԻ
Խօսնակ.— ԵՐՈՒԱՆԴ ԳՐԻԳՈՐԵԱՆ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

Ուրբաթ, Ապրիլ 24ին ժամը 21ին Սալ Մազքնօ, 88 Րիւ տ'Օպաւնէը, նախաձեռնութեամբ Ապրիլեան Սերունդին (ԶՈՄ)։

Հովանաւորութեամբ Ազգ· Կեդր· վարչութեան եւ մասնակցութեամբ Կաթո – ղիկէ եւ աւետարանական համայնքնե – րուն։

Կը Նախագահէ
ԱՐՏԱՒԱԶԴ ԵՊԻՍԿ· ԹՐԹՌԵԱՆ
(Առաջնորդ Հարաւ· Ֆրանսայի թեմին)

Կը խօսի
ԿԱՐԱՊԵՏ ՓՕԼԱՏԵԱՆ

Օրուան պատշաճ դեղարուեստական բաժնին կը մասնակցին՝ Ալիս Շամիրեան, Մարի Սիմոնեան, Օր· Արզումանեան, Պ· Պ· Ս· Տէրոյեան եւ Ժ· Գասպարեան (*Արմենիա երգչախումբէն*)։

Արտասանութիւն.— Գալուստ Պալեան, Օր· Է· Եղիկեան, Ադաւնի Մուրատեան եւ ՍԱՐԳԻՍ ՊՕՂՈՍԵԱՆ։

Կենդանի պատկեր Հայ Աբենոյչներէ, դեկավարութեամբ Տիկին Մ· Շամիրեանի։

ՇԱԽԻԼԻ ՄԷՋ

Այս Շաբաթ ժամը 21ին դպրոցի սրահին մէջ, կը խնդրուի մեր հայրենակից – ներէն անխտիր ներկայ գտնուիլ, յար – դելու համար մեր մէկ մխիթարեան անմեռ գոհերուն յիշատակը։

ՊՈՐՏՈՑԻ ՄԷՋ

Պորտոյի Մուրատ խումբը կ'ոգեկոչէ Ապրիլեան նահատակներու յիշատակը, այս Կիրակի ժամը 15·30ին, Առլաք Սոլ – ֆերինօ սրահը, (235 Րիւ Մունէյրա)։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Փարիզի Ս· Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին բաց է այս Ուրբաթ (Ապրիլ 24) ժամը 15էն 17։ Ժամը 16ին Սերովբէ Արք· հոգեհանգստեան պաշտօն պիտի մատուցանէ Ապրիլեան նահատակներու յիշատակին։

(ՊՈՐՏՕ)

Գրիգոր վրդ· Խաչէրեան հոգեհանգստեան պատարագ պիտի մատուցանէ այս Կիրակի առաւօտ ժամը ճիշդ 10ին, Պորտոյի Սէնթ – Մարի տը լա Պասքիտ եկեղեցւոյ մէջ, 64 Ավընիւ Թիէր, Ապրիլեան նահատակներու յիշատակին։

(Ցաւուկ աթոռներ վերապահուած են Հայերուն)։

ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլ 26ին, Կիրակի ժամը 11ին, փարիզի Ս· Յովհ· Մկրտիչ եկեղեցին, հոգեհանգստեան պատարագ պիտի մատուցուի Ա· պատերազմին ընթացքին փրանսական ճակատը ինկած հայ ռազմիկներու եւ Ապրիլեան նահատակներու յիշատակին, նախաձեռնութեամբ Հայ Նախկին Ռազմիկներու եւ կամաւորներու Միութեան։

SACRÉ - CŒUR

Կիրակի, Ապրիլ 26, ժամը 16·30ին Մոնմարթրի Սաքրէ – Քէօր Մայր–Եկե – ղեցւոյ մէջ, ձայնաւոր պատարագ պիտի մատուցի Ապրիլեան նահատակներու յի – շատակին։

Կը պատարագէ եւ կը քարոզէ՝
ԿԱՐԱՊԵՏ ԵՊԻՍԿ· ԱՄԱՏՈՒՆԻ

Ս· ՅԱԿՈԲ (ՄԱՐՍԷՅԼ)

Այս Կիրակի Պուլ· Օատոյի Ս· Յակոբ եկեղեցւոյ մէջ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի հարաւային Ֆրանսայի թեմի առաջնորդ ԱՐՏԱՒԱԶԴ ԵՊԻՍԿ·ի նախագահութեամբ, ոգեկոչելու համար Ապրիլեան եղեռնի մէկուկէս միլիոն նահատակներու խնկելի յիշատակը։ Ցաւարտ պատարագի Առաջնորդին ձեռամբ պիտի կատարուի երկու երիտասարդնե – րու (Վահան Յակոբեան եւ Գրիգոր Սարգիսեան) Սարկաւագի ձեռնադրութիւնը։

ՆԻՍԻ ՄԷՋ

Կիրակի, 26 Ապրիլ, ժամը 15·30ին, Օթել Սէբիլ, 20 Ավընիւ Թորժ Փէմանսօ։

Հովանաւորութեամբ՝ յանձնախումբի նախագահ՝ ՄՈՒՇԵՂ ՃԻԼԻՋԵԱՆԻ։

Կը խօսին.— Կ· ՓՕԼԱՏԵԱՆ եւ Յ· ՅՈՎՍԷՓԵԱՆ։

Օրուան պատշաճ գեղարուեստական յայտագիրը (Մարսէյլ եւ Նիս)։

ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ Է

ՏԵՍԻՆԻ ՄԷՋ

Կազմակերպուած Ֆրանսական բանակի Հայ Նախկին Ռազմիկներու Միութեան կողմէ։ Ապրիլ 25ին Շաբաթ կիրակի ժամը 8·30ին, Հ· Յ· Դ· Տան մէջ։

Կը նախագահէ՝ ՄԵՍՐՈՊ ՊԱՅՃՆԵՐԵԱՆ

Կը խօսի՝ Կ· ՄԵՀԵԱՆ

Գեղարուեստական պատշաճ բաժին։

Մուտքը ազատ է։

ՎԱԼԱՆՍԻ ՄԷՋ

Նախաձեռնութեամբ Ազգային Միութեան, Ապրիլ 24ին, Ուրբաթ երեկոյ ժամը 20·30ին, մասնակցութեամբ՝ երգչախումբի եւ բանուանութեանց ներկայացուցիչներուն։

Սալ տէ Ֆէթ

Կը նախագահէ Պ· ՅԱԿՈԲ ԿՕՇԿԱԿԱՐԵԱՆ

Կը խօսի ՏԻԿ· ՀՈՒՒՐԻ ԻՓԻՔԵԱՆ

Խօսք կ'առնեն նաեւ՝ Տարօն Աբեղեան, Ճէրէճեան եւ Տոքթ· Գոհարեան (Փոխանորդ), եւ Պ· Աբրահամեան՝ Ազգ· Միութեան կողմէ։

ԼԻՈՆԻ ՄԷՋ

Նախաձեռնութեամբ Ազգ· Միութեան Կեդր· վարչութեան, հովանաւորութեամբ երեք յարանուանութեանց պատուիրակներու եւ մասնակցութեամբ Լիոնի նահատակութեան դպրոցին։ Այս Կիրակի կէսօրէ յետոյ ժամը 3ին, եկեղեցւոյ կից Ազգ· Տան սրահը, 295 Րիւ Պաւլօ։

Կը նախագահէ Դ.ԱԻԻԹ Վ· ՄԱՀԱԳԵԱՆ

Խօսք կ'առնեն Ազգ· Միութեան յարանուանութեանց ներկայացուցիչները։

Ուղերձով կը մասնակցին նաեւ՝ Նոր Սերունդը, ԺԱՃը, կարմիր եւ Սպոյտ Խաչերը։

Օրուան պատշաճ գեղարուեստական յայտագիր որու կը մասնակցի Կոմիտասեան երգչախումբը ղեկ· Պ· Օֆլազի։

Մուտքը ազատ է։

× *Առաւօտուն ժամը 11ին հոգեհանգստեան պաշտօն Ապրիլեան նահատակներուն յիշատակին։*

×

ԼԻՈՆ

ՁԱՅՆԱՒՈՐ ՊԱՏԱՐԱԳ, այս Կիրակի առաւօտ ժամը ճիշդ 10ին, մկրտչի Լիոն Ապրիլեան նահատակներու Ֆուրվիէրէի Բլրանիստ հոյակապ տաճարին մէջ։

×

ՏԷՍԻՆԻ ՄԷՋ

Տէսինի Ս· Աստուածածին եկեղեցին կրօն· Ընկ· վարչութիւնը կը ժամադրէ Տէսինի եւ շրջակայ հայ ընտանեաց թէ այս Կիրակի առաւօտ պատարագ կատարուի 1915ի Մեծ Եղեռնի բոլոր նահատակներու յիշատակին։

ԱՆԾԱՆՕԹ ՁԻՆՈՒՈՐԻՆ

Ինչպէս ամէն տարի, այս տարի ալ Հայ Նախկին Ռազմիկներու եւ կամաւորներու Միութիւնը, հրաւիրած է ձին, արծարծելու Անծանօթ Զինուորի Բոցը, Ուրբաթ Ապրիլ 24ին, 18·30ին։ Հայ ժողովուրդը կը հրաւիրուի իր խուռներամ ներկայութեամբ տալու մէկուկէս միլիոն անչքիմ նահատակներու յիշատակին։

ՅԱՌԱՋ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ՈՒՐԲԱԹ
24
ԱՊՐԻԼ
VENDREDI
24 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 Fr.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9993

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9993

24 AVRIL 1915

« Nous sommes à une époque où l'humanité ne peut vivre avec, dans sa cave, le cadavre d'un peuple assassiné ».

JEAN JAURÈS.



Գծ. Բ. Պոտոսեան

24 ԱՊՐԻԼ 1915

« Ոգեկոչումը Ապրիլեան նահատակներուն, ոչ միայն արտայայտութիւնն է հաւատքի՝ անոնցմէ իւրաքանչիւրին ի ծոց Աստուծոյ, այլ նաեւ արտայայտութիւնն է հաւատքի մեր ցեղին, մեր ազգին ալ տեւականութեան »։

ԿԱՐԴԻՆԱԼ ԱՂԱՃԱՆԵԱՆ

×

« Lorsque les coupables sont trop nombreux, on ne punit personne : on châtie un simple délit ; on récompense les grands crimes ».

MACHIAVEL.

« Անոնք ահա, հառասուն տարիէ ի վեր կը սպասեն որ ամէն մէկդ վէրք մը դարմանէք, վարդավառ երգ մըն ալ դուք հնչեցնէք յանուն տարագիր բազմութեանց իմքնապաշտպանութեան »։

Շ.

×

« Une seule injustice, un seul crime, une seule illégalité, si elle est universellement, commodément, légalement acceptée, suffit à deshonorer tout un peuple ».

CHARLES PEGUEY.

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ՁԵ՛ՆՔ ՄՈՌՆԱՐ

—o—

Տարինները անգօր են մոռցնել տալու այն աննախընթաց եւ ահաւոր ոճիրը, որուն զոհ դնաց Հայութիւնը 1915ին եւ յաջորդ տարիներուն, հերոսական Ձէյթունի տարապուրծներն մինչեւ Իմմիրի պէտը :

Դաւադիր ու ոճրագործ Իթթիհատի կառավարութիւնը ամէնէն առաջ ուզեց գլխատել մեր ազգը : Խարդախութեամբ ու խաբեբայութեամբ ձերբակալեց հարիւրաւոր մտաւորականներ ,— ազգին ընտրանին,— եւ աքսորեց զանոնք Անատոլուի խորերը, Այաչ ու Զանկըրը , որպէսզի առանց վտանգի եւ դիւրութեամբ իրագործէ ղեցասպանութեան իր դիւային ծրագիրը, արմատախիլ ընելով ան – յուսի մնացած Հայութիւնը իր հայրենի դարաւոր բոյներէն, օսմանեան կայսրութեան մէկ ծայրէն միւսը :

Հրէշը լաւ էր ընտրած յարմար վայրկեանը :

Ահաւոր երկունքի մըն էր բռնուած աշխարհ : Թնդանօթը կ'որոտար Եւրոպայի ռազմաճակատներուն վրայ՝ Ֆրանսայէն մինչեւ Ռուսիա :

Դաշնակից հաւատարմը տակաւ ուժերով փորձած էր խորտակել Տարտանէլի ամրոցները՝ դրաւելու համար Թուրքիոյ մայրաքաղաքը եւ ձախողած :

Ջլատուած կայսերական Գերմանիոյ իր դինակից բարոյական ակնկալութիւնէն, — չըսելու համար մեղսակցութիւնէն,— դարաւոր զահիճը առանց խղճահարութեան ու անպատիժ դործադրեց իր սարդի ծրագիրը, տուներէ մէջ ճը – դելով արիւնարբու Էնկիթիմուրն ու ձինկիզ Թանը :

Ձդնաժամային այդ օրերուն հայ ժողովուրդի հերոս դաւակները ըմբոստու – թեան դրօշ պարզեցին եւ ինքնապաշտպանութեան դիմեցին տեղ տեղ, ուր որ կարելիութիւն կար :

Այդպէս է, որ Մուսա – Լերան, Վասպուրականի, Տարօնի, Շապին Գարահիսարի, Եդեսիոյ , Ազատոյի, Ֆընտըճա – քի եւ այլ վայրերու մէջ փրկեցինք մեր պատիւը, անհաւասար դիւցազնական կռիւներ մղելով անարդ թշնամիին դէմ :

Ապրիլ 24ին չարաշուք տարեդարձը խորհրդանշան ենք դարձուցած՝ պանծացնելու համար խնկելի յիշատակը մեր անթիւ ու անհամար մեռելներուն, որոնք դերեզման անգամ չունեցան : Անդամ մը եւս կրկնելու համար որ՝

Ձե՛նք մոռնար Տէր Զօրը, ուր յիսուն հազար հայորդիներ բնաջնջուեցան մէկ օրուան մէջ :

Ձե՛նք մոռնար Տրապիզոնի առջեւ ծով նետուած հազարաւոր անմեղ մանուկ – ները :

Ձե՛նք մոռնար տարագրութեան ճամբաներուն վրայ անօթի եւ անտուաղ մեռնող անթիւ անհամար անմեղ կիներն ու երախաները, որոնց մարմինները կեր դարձան չնագայլերու :

Ձե՛նք մոռնար մանաւանդ մեր պապերնական հայրենի հողերը, որոնց իւրաքանչիւր քիլոը ոռոգուած է Հայու կար – միւ արիւնով :

Ձե՛նք հրաժարիլ մեր քաղաքական պահանջներէն եւ պիտի չդադրինք մեր ողոքի ձայնը բարձրացնելէ քաղաքակիրթ աշխարհի երեսին՝ մինչեւ որ հնչէ արդարութեան ձայնը : Մինչեւ որ տէր դառնանք մեր անվիճելի իրաւունքնե – րուն :

Ապրիլ 24ը Պատմոն չէ, այլ Ուխտի օր : Հաւատարիմ մնա՛նք մեր Ուխտին :

ՀՐԱՆՏ–ՍԱՄՈՒԷԼ

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ՆԱԽԱԳԱՀ ՏԸ ԿՈԼԻ ապաքինումը կը չարունակուի բնական կերպով : Ձորեք – չաբթի օր, Նախարարաց Խորհուրդին նախագահեց բացառաբար ժորժ Փոմփիտու եւ վերջնականապէս ընդունուեցաւ ձայն – պատկերասփիւռի ծրագիրը – կա – նոնագիրը :

ՄԱՕ ՅԷ ԹՈՒՆԿԻ չնորհաւորական հեռագիրը Պրուչչեւի ծննդեան տարեդար – ձին առթիւ կեղծաւորութեան տպաւորութիւն ձգած է խորհրդային դեկավարներուն վրայ : Այս յայտարարութիւնը եղած է առջի օր, Մոսկուայի մէջ, Լենինի ծննդեան 94րդ տարեդարձին տօնակատարութեան առթիւ : Անտրոփով , կեդրոնական Կոմիտէի քարտուղարը ըսած է « Ամէն մարդ կրցաւ կարդալ Մաոյի հեռագիրը Պրուչչեւին եւ նկատել թէ ան – կեղծ չէր : Նոյն օրը երբ չին դեկավարները մաղթանքի հեռագիր կը ղրկէին , չին մամուլը հակախորհրդային յօդուածներ կը հրատարակէր : Չին դեկավարները այնպէս կ'ընեն որ պատասխանատու չեն չին մամուլին մէջ հրատարակուածին, բայց ո՞վ կրնայ հաւատք ընծայել նման խօսքի » :

ՀԱՄԱՑԻ մէջ (Սուրիա) հանդարտութիւնը վերահաստատուած է արիւնալի միջադէպերէ ետք : Ծանութները բաց են :

ԻՏԱԼԻՈՑ վարչապետը Ալտօ Մորօ Մեծն Բրիտանիա պիտի այցելէ Ապրիլ 27էն Մայիս 1 : Պիտի ընդունուի վարչապետ Տըկլաս Հիումի կողմէ :

ԼԱՈՍԻ մէջ քաղաքական կացութիւնը չատ չփոթ է : Ապստամբները կրկին Սուվաննա Փումայի յանձնած են նորդահլճի կազմութիւնը : Ծանօթ է որ նախապէս ձերբակալած էին : Ոչ մէկ բան յստակ է, առայժմ :

ՍԱՑԿՈՆԻ մէջ, վեց օրուան նիստերէ ետք, նախկին նախագահ՝ Տիէմի կրտսեր եղբայրը՝ Նկո Տինհ Քան մահուան դատապարտուած է : Պատգարակի վրայ բերուած է դատարան, դրեթէ անգիտակից վիճակի մէջ, տրուած ըլլալով որ չաքարախտի ծանր տեսակէ մը կը տառապի :

ԼԻԲԱՆԱՆԻ բնտրութիւնները կը չարունակուին : Այս կիրակի կը կատարուին Պուրճ – Համուտի բնտրութիւնները (հիսիսային – Մէթնէ) ուր Քաթայէպ – դաշնակ ցանկին թեկնածու է՝ Անտրէ Թապուրեան, դէմը կը ներկայանայ ազդային համախմբումի որուն ցանկին վրայ է՝ Տիգրան Թոսպաթ, խմբագրապետ «Լը Սուարի» , նախկին երեսփոխան :

ԹՈՒՐՔԻՈՑ ներքին նախարարը յայտարարեց թէ կառավարութիւնը միտք չունի արտաքսելու տիեզերական պատրիարքը : Ցարդ արտաքսած են միայն այն Յոյները որոնց «տնտեսական կամ քաղաքական դործունէութիւնը վնասակար է երկրին » :

ՓԱՐԻԶ թաքսիներու արհեստաւորները 24 ժամ դործադուլ պիտի ընեն Ապրիլ 29ին :

ՊԵՐԼԻՆԻ մէջ ռուս լրտես մը փոխանակուած է բրիտանացի լրտեսի մը հետ :

ԵՐԿԱԹՈՒՂԻի պաշտօնեաներուն խնդրերը որոշած են չմասնակցիլ ամսավերջի դործադուլին :

ԳԱՀԻՐԷին հասած լուրերու համաձայն, սուրիացի քանի մը նախարարներ հրաժարած են կառավարութենէն :

ՆԻՒ ԵՈՐՔի մէջազգային ցուցահանդէսը բացուեցաւ : Նախագահ Ճոնսըն եկած է ուշադինկիքընէն բացման ճառը արտասանելու համար :

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՍՈՒԳԻ ՕՐ

Շատ դեղեցիկ է, եւ դնահատութեան արժանի, Հայազիտական Ուսմանց կեդրոնին նախաձեռնութիւնը : Այս երիտասարդները չեն ուզեր որ համազգային սուգը սահմանափակուի պարզ ոգեկո – չումով մը միայն՝ փակ սրահներու մէջ : Կ'ուզեն նուիրագործուած օրուան տալ համազգային արտայայտութիւն՝ հրաւիրելով ամէն Հայ որ սուրբ համարի այդ օրը ամբողջութեամբ, առտուընէ մինչեւ երեկոյ, լքելով առօրեայ զբաղումները , հրաժարելով հանապազորդ վաստակէն , ապրելու համար այն ընդվզումին մէջ , զոր կը ներչնչէ այդ օրը :

Ոմանք դժգոհութիւն յայտնեցին թէ դանքը, եթէ ըսէի ձեզի թէ Համազգային Սուգի Օրը չի յարգեր մեր պաշտելի Հայաստանը : Չի յարգեր, չի ծօներ , ու թոյլ չի տար որ յիշատակութիւն իսկ ըլլայ :

Առէք Հայկեան տարի նախ այս տարուան Օրացոյցը, ուր պիտի կարդաք ։—

1964 Ապրիլ 24, Ուրբաթ :

« Երիտասարդութեան միջազգային համերաշխութեան Օր՝ ընդդէմ գաղութա – կալութեան, յանուն խաղաղ գոյակցու – թեան »:

Այս պարբերութեան մէջ՝ հայերէն սը – խալ դործածուած բառերուն մասին չէ խօսքս : Այլ ... հարցը այն է թէ մար – դիկը խապար չունին, կարծես, թէ ա – հաւոր աղէտ մը պատահած է այդ օրը , մեր պատմութեան մէջ: Յիշատակութիւն իսկ չկայ :

Նոյն օրուան առթիւ, Օրացոյցի նոյն էջին վրայ՝ սեւամորթի մը պատկերը , տառերէ՝ « Ազատութի՛ւն Աֆրիկայի բո – լոր ժողովուրդներին»:

Ինդրեմ, քիչ մըն ալ ազատութի՛ւն... մեր մեռելները լալու, միանգամայն, յա – նուն Հայաստանասիրութեան : Այդքան ազատութիւնն ալ չա՞տ կը տեսնէք, ո՛վ միասնականութեան առլքէններ :

Առէք Հայկեան անցեա՛լ տարուան Օրացոյցը, ուր պիտի կարդաք ։—

1963 Ապրիլ 24, Չորեքշաբթի :

Դարձեալ «Երիտասարդութեան մի – ջազգային համերաշխութեան Օր՝ ընդ – դէմ գաղութակալութեան, յանուն խա – ղաղ գոյակցութեան »:

Ու նոյն օրուան առթիւ, նոյն էջին վը – րայ՝ խայտաճամուկ դինուորներ որ կը կռուին, ատորեւ՝ օրուան կարդախօսքը ։ — « Կորչի գաղութակալութիւնը » , վե – րեւը՝ «Ազատութիւն, անկախութիւն » :

Վաղ անցանք անկախութենէն, ա՛խ , աղբարիկներ, բայց ինչո՞ւ չէք ուզեր դէթ քիչ մը ազատութիւն ... մեր մե – ռելները յիշելու, նոյն օրը : Չէ՞ որ ա – նոնք նահատակուեցան Հայաստանի սի – րոյն: Մենք մեր հոդերը վրայ տուինք , մեր մեռելներուն ոսկորներն ալ միասին, որ ելլենք կռուինք «Աֆրիկայի՞ ժողո – վուրդներին համար», պահանջելով որ սեւամորթները անկախ ապրին իրենց հո – դերուն վրայ : Իսկ մե՞նք ,— Հայաստան դո՞հ է, Հայաստան սիրողները դո՞հ են որ մենք կը թափառինք սեւամորթ, կար – մրամորթ ու դեղին ցեղերու մէջ, մեր մեռելներն անդամ լալու օր մը չունենա – լով, ոչ իսկ օր մը մեր հոդերը պահան – ջելու՝ իրրեւ հաւատացում գործուած վայրագութեանց :

Այսքանը՝ մաքրելու համար Հայկեա – հրատին հաշիւը :

Հիմա դանք քննել էջմիածնի հաշիւը :

Տեսնենք թէ ի՛նչ կը գրէ Մայր Աթո – ռին Օրացոյցը :

Ամէն հայ հաւատացեալ ինձմէ լաւ պի – տէ թէ «մեռելոց» է տարուան մեծագոյն տաղաւարներուն երկրորդ օրը : Օրինակ, Ծննդեան Բ. օրը՝ օրացոյցը կը նշանակէ « յիշատակ մեռելոց » : Զատկին Բ. օրը՝ նոյնպէս : Եւ ամէն մեռելոցի օր՝ «հոգե – հանգիստ վասն համօրէն ննջեցելոց » :

Ո՞ր Հայը կը գոհանայ այս յիշատա – կութեամբ :

Բայց եւ այնպէս ոչ ոք կը յանդգնէր պահանջ դնելու աւելին : Հարկ չեմ տես – ներ բացատրելու թէ ինչո՛ւ «Դաչնակ – ների բռնակալութիւնը » տապալելէ ետք, « սովետների բերած ազատութեան տա – րիներին», ոչ Մայր Աթոռը , ոչ ալ Մայր Հայաստանը կրնային յիշատակել Ապրիլ – եան եղեռնը , չգայրացնելու համար «ար – խադաչ» Քեմալին փափուկ սիրտը : Հա – յոց եկեղեցին կրնար «մեռելոց» դուցա – կին մէջ անցընել Ցայսմաւուրքին բոլոր սուրբերուն անունները, Ծամիդէսը, Ռա – ֆիկոսը, Ակիւռասը, Էլպիսը, Կալիս – տրատոսը, Ղունկիանոսը եւ հարիւրաւոր այսպիսի անչահ անուններ , բայց չէր կրնար յիշել Վարուժանը, Սիամանթօն , Զօհրապը, Զարդարեանը, Վարդգէսը , ամբողջ հայկական աստեղատունը , մաքի եւ դէնքի մեր պարծանքները :

Երբ մինոլորտին մէջ դալարի դարձաւ որոչ բարեխառնութիւն, Ամենայն Հայոց կաթողիկոսը խորհեցաւ, վախն ի վախը, թէ սեւամորթներուն ազատութեան հա – մար կռուի Օր յայտարարող «մեր» պե – տութիւնը չի բարկանար թերեւս , եթէ « բիւրաւոր նահատակաց» օր մըն ալ սահմանուի՝ կանոնական մեռելոց կամ ամենայն սրբոց տօներէն դուրս, ոչ ան – չուչա « երիտասարդութեան միջազգային համերաշխութեան օրը» :

Բայց ուշադրութի՛ւն:

Կաթողիկոսը, կը հարցնեմ ձեզի, կըր – նա՞ր սակայն յիշել անոնք, որոնց պատ – մութիւնը կը սկսի 1915 Ապրիլին: Կըր – նա՞ր դրաւել Ապրիլի այն օրը, զոր մեր Պատմութիւնն է նուիրագործած , բայց « երիտասարդութեան միջազգային հա – մերաշխութիւնը » իր օրն է ըրած : Մեծ քաջութիւն կը պահանջէր: Նախընտրելի էր խոհեմութիւնը , կ'ընդունիմ: Եւ կա – թողիկոսը առաւ Զատկին դիմացի կիրա – կին, որ կը կոչուի Կրկնազատիկ կամ Նոր Կիրակի, ու սահմանեց նոր Մեռելոց մը, սա դողունի արձանագրութեամբ ։—

« Յիշատակ բիւրաւոր նահատակացն մերոց ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ: Կա – տարել հոգեհանգիստ յամենայն եկեղե – ցիս Հայաստանեայց» (տես Մայր Աթո – ռին Օրացոյցը, 1953 Ապրիլ 12):

Դեռ խօսք չկայ առաջին համաչխար – հային պատերազմի մասին :

1956ին, Մայր Աթոռը քայլ մը եւս կ'առնէ « ազատութեան ճանապարհին » եւ նոյն Նոր Կիրակի Օրը կը սահմանէ «յիշատակ բիւրաւոր նահատակացն մե – րոց ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԵՒ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԱՑ: Կատարի հո – գեհանգիստ յամենայն եկեղեցիս Հայաս – տանեայց», (տես Մայր Աթոռին Օրա – ցոյցը, 1956 Ապրիլ 8):

Դժուար լեզու ելլող մանուկի մը կը նմանի Մայր Աթոռին Օրացոյցը , — օ՛, եթէ գիտնաք թէ ի՛նչքան դժուար եղաւ ուղղագրութեան դասն ալ, երբ վերջա – պէս Որացոյցը արտօնուեցաւ Օրացոյց դրել՝ արբագրելու համար հնչաբանական ծանօթ անպատեհութիւն մը :

Անշուշտ գոհացուցիչ չէր այս վերջին յիշատակութիւնն ալ : Մայր Աթոռը չի՞ գիտեր մէթէ թէ Ապրիլեան Համազգային Սուգին նչանակութիւնը չի համապա – տասխաններ այն գոհաբերութեան, զոր կատարեցինք նոյնիսկ ըսենք՝ ուզե՛լ – համաշխարհային երկրորդ պատերազ – մին: Գիտէ՛, Մայր Աթոռը մօր մը չափ

Ինչո՞ւ տակաւին չես պատժում
չարին՝
Ո՞ւժդ է պակասում, թէ՝ չե՞ս ցնծում
աղերսում ,
Թէ չարագործին դու չես տուել
սուր
Որ խաղաղ հոգին սարսափի ի զուր,
Թէ դու չգիտես որ այստեղ,
երկրում ,
Մարդը ժպտերես, մարդ է
յօշոտում ,
Դէ՛գ, արի ու դե՛ռ, զարկիր ու
տանջիր
Եթէ Աստուած ես դու
վրէժխնդի՛ր...

Յ. ԹՈՒՄԱՆԵԱՆ

դիտէ, հօր մը չափ դիտէ, բայց հարցը·· խոհեմութիւն կը պահանջէ :

Ի՞նչ ըսել, սակայն, արտասահմանեան հայկական լրվանքէն եկեղեցիներուն, ո – րոնք «Ապրիլեան համազգային սուգ » յիշատակութեամբ տօնելու վախով՝ տա – կաւին կը յամառին «մեր բիւրաւոր նա – հատակաց» յիշատակը տօնել Զատկին դիմացի Կիր· օրը, ինչ փոյթ թէ երբեմն կ'իյնայ Ապրիլէն դուրս, միշտ յայտարա – րելով՝ « համաշխարհային առաջին եւ երկրորդ պատերազմներուն նահատակնե – րու յիշատակին »:

Կաթողիկոսասիրութիւնը այս աստիճա – նի մոմակալութեան հասցնողները, խու – սափելով համազգային սուգին էութեան մասին արդար եւ յստակ բացատրութիւն մը դործածելէ, կրնա՞ն մեղի ըսել թէ կը ծառայեն հայ դատին՝ իրենց երկու պա – տերազմներու պատմութեամբ :

Մենք, ի դաւ բոլոր անոնց, որոնք փե – րեզակային զոյն կուտան մեր ազգային դատին, կուզանք հաղորդել թէ Մայր Ա – թոռը, այս տարի, իր Օրացոյցին մէջ ջնջած է Նոր Կիրակի օրուան որպէսզի տօնը : Այլեւս չի յիշուիր «հայրենական» պատերազմ, ոչ ալ «երկու համաշխարհա –

ԻՆՁՊԷՍ ՍՊԱՆՆՈՒԹՅԱՆ Ռ. ՍԵՒԱԿ

(ՅՈՒՇԵՐ ԶԱՆԳԸՐԸԷՆ)

Շատերով զացինք, ճամբան՝ Այ – տաղով մեր ծանրածանր տուրքը: Բա – տին հաւասար զաւակներն էինք դպ – ամէնքս : Մեր ընկերներէն երեսունի չա – (մեր ընդհանուր թիւն էր հարիւր մո – սուն՝ Զանգըրըի մէջ) արտօնուեցան գ – լիս վերադառնալ: Ուրեմն ի՞նչ եղան մե – հարիւր քսան հոդիները:

Մենք երկու անգամով երկու կարաւան – ներ բաժնեցին, առաջինը 52 հոդի, երկրորդը 24: Երկու կարաւաններն ալ Տէր – Զօրի համար ճամբայ հանուեցան: Այն առեն դեռ ընտանի չէինք այս ան – ուան :

Առաջին կարաւանէն՝ եղած դիմումնե – րու չնորհիւ վար դրուեցաւ բողոքա – դրածախ Պարոնեան, որ Պոլիս վերա – դարձաւ: Միւս բոլոր ընկերները, մի – ըլլալով նաեւ խոստմնալից, համակրե – Արմէն Տօրեան, զացած են Ալպիստան – ճամբաներուն դժխեմ զոհերը ըլլալ: Երկրորդ կարաւանէն վերապրած է մի – այն Արամ Անտոնեան , որ Զանգըրը – էնկիւրի զացած պահուն՝ արկածով ա – քը կը կորսրի, վերջին քաղաքին մէջ տ – ւանդանոց մը կը նետուի, որմէ – անկարելի էր քալեցնել : Միւս ընկերնե – հետիոտն տարած են քաղաքէն դ – ժամ հեռու եւ էջմա տաղի ստորոտ բ – պանած են առանց բացատրութեան :

Այն երեք զոհերը, որոնց հետ անձն – կան յիշատակներով կապուած եմ, որո – եղերական վախճանը միշտ սիրտս ճմ – բիւնէ, եղած են Դանիէլ Վարուժան, Մ – բան Գէլէկեան եւ Ռուբէն Սեւակ :

1915ի Յունիսի վերջերը, առաջին կո – բաւանին մեկնելէն եւ 19 հոդիներու ե – լիս վերադարձը արտօնուելէ ետք, մ – կուկէս ամիսի չափ , միասին ապրե – Սեւակին հետ : Ես ուրիշ վեց հոդիով – հետ միասին կ'ապրէի: Բոլոր ընկերնե – ալ, առանց բացառութեան, մաս կը կ – ցոյց տալով հոդեփոխութիւն կատար – իրենց անկաղոդութիւնը եւ անսասա – րութիւն՝ հանդէպ աննախընթաց ցա – պանութեան փորձի մը :

Ու Մի՛ւթիւն մը, որ Ապրիլեան նա – հատակներուն յիշատակին՝ «նախանձ – նութի՛ւն» ստանձնելով ... հոգեհան – դիտէ, — մոռնալով որ իրաւական – սակէտով՝ եկեղեցին պէտք չունի «ն – խաճեռնոդի» այս հարցին մէջ — դաս կուտայ միասնականութեան, – կը պատասխանէ թէ ինչ լաւ պիտի – յոց պատմութիւնը եւ հրապարակ կ – այդ իսկ պատճառով, Ապրիլ – չորսին տալու իր բուն իմաստը – բազոյն ընդվզում՝ ոճրագործութեան – դէմ, որու հեղինակներուն բարեկ – էին երէկ կարմիր Թարթիփները, – Սպիտակ Թարթիփները:

Շ. ՆԱՐԴՈՒՆԻ

ղորդ եւ ղուարթ հոգին: Ծօնական ղը – տարքախոհութեամբ լեցուցած էինք մեր բնակարանը:

Այն առեն, Յուլիսի սկիզբ, տակաւին չէինք դիտեր առաջին կարաւանին վի – ճակուած բախտը: Աչառեղեակ էինքթուր– քին եղեռնի կամքին:

Խալաթին ծոմապահութիւնը սկսած էր արդէն, եւ ծայր տուած եղեռնին ապէ – րաստութիւնը: Զարդերու չարաչուք բաժանումի մէջ սկսած էին մեր ակռնջը հաս – պրոյցներ սկսած էին մեր ականջը հաս – նել: Այդ օրերուն էր, որ օր մը մեծ ի – րարանգումի մէջ տեսայ Սեւակը: Այն տեսակ խօսք մը տարածուած էր աքսո – րականներուս մէջ, թէ մահմետականու – թիւն ընդունողը ազատ պիտի արձակ – ուէր: Առաջին կարաւանը մեկնած էր ար– դէն եւ 70 հոգիի չափ մնացած էինք: Ամբողջ երկու օր խեղճը աչխատեցաւ համոզելու համար տակաւ հոգիները, որ մահմետականութենէն աւելի ա – ժան մահմետականութենէն աւելի ա – զէկ է եւ զատ զատ երդում ընել տուաւ ամէն անոնց, որոնց հոգիի ուժին վրայ կասկած ունէր, թէ հաւատարիմ պիտի մնան իրենց լոյս – հաւատքին:

Երբ մեր կարաւանը Զանդըրը հասաւ, մեր մէջ ութ բժիշկներ կային, իսկ Զան– դրըրի մէջ բժիշկ չկար բնաւ: Մեր բը– ժիշկ ընկերները իրենց արուեստը տեղ– ւոյն բնակիչներուն բարւոյն ի գործ դը– րին, պոլիս մեկնողներէն եառքը, երեք բժիշկ մնացած էր: Այս երեքէն ամէնէն աւելի փոտուածն էր Սեւակ: Քաղաքին մէջ կանոնաւորաբար բժշկութեամբ կը զբաղէր: Տոքթ. Տինանեան, Պոլիս վե – րադառնալով, Սեւակին յանձնած էր վի– րաբարմանումը (փանսըման) թուրք աղ– ջկան մը, որ վիրաբուժական գործո – ղութեան ենթարկուած էր: Այդ աղջկան հայրն էր Զէթէճի Արապաճի Իսմայէլ:

Հեռո՛ւ, հեռո՛ւ վհատութիւնն ու ամօթը մեզմէ եւ մեր եօթը սե – րունդէն:

Մենք ուխտաւորներն ենք արիւ – ցածին տօնին. մեր աւուրթներուն ձայնը գիշերային շեփորն է՝ կար– մրածագ արշալոյսը աւետող համբե– րութիւնը մերն է միայն, որովհե – տեւ մեր ուսերուն վրայ երկաթ շալ– կած ենք:

ՌՈՒԲԻՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

Այս մարդը ակռայ ունէր Տոքթ. Տինան – եանին դէմ, որու չէր կրցած իր ուզած դինով կատարել տալ վիրաբուժական գործողութիւնը: Այնպէս որ Տոքթ. Տի– նանեան, Պոլիս վերադարձի արտօնու – թիւնը առնելէ եառք, ամէն նախապատ – րաստութիւն ի գործ դրած էր, վերոյիչեալին չդիւցնելու համար իր մեկնումի օրն ու ժամը:

Տոքթ. Տինանեանի մեկնումէն եառք, Սեւակ կանոնաւորաբար կը չարունակէր իր բժշկական այցելութիւնները աղջկան մօտ:

Օր մը, կէս օրէն բաւական եառքը, տա– կաւին ճաշի չէր եկած: Ճիշդ կէս – օրին ճաշի համար տունը կը գտնուէինք՝ ի – րարու չպատահելու համար: Տրուած ըլլա– լով իր ճշդապահութիւնը, արտասովոր բան մըն էր եղածը: Ես գրեթէ մտահոգ՝ իրեն կը սպասէի ճաշասեղանին գլուխը:

Վերջապէս եկաւ: Բոլորովին անտ – վոր՝ իրեն համար, անխօս էր: Տքնու – թենէ դեռ նոր դուրս եկողի մը յոգնա – ծութիւնը ունէր դէմքին արտայայտու – թիւնը: Ցայտնապէս չարչարուած էր: Սեղանին վրայ բան չխօսեցաւ: Երրորդ մը կար մեզի սեղանակից: Երբորդը մեկնելէ եառք, երբ առանձին մնացինք, խոստովանելու պահանջէն ճնշուած մէկու մը երկչոտութեամբ սկսաւ պատմել ին – ծի թէ ինչպէս գարմանուող թուրք ազ – ջկան հօրը կողմէ տուն կանչուելով՝ վար գրուած էր երկու ժամ: Ապիրատը նկարագրած էր թէ ինչպէս հայկական չարդերը կը կատարուէին կատաղօրէն, թէ ամէն օր նմանօրինակ հրամաններու կը սպասուէր Զանդըրըի Հայերուն հա – մար: Հետեւաբար, խանդագատանքի իր ղգացումները պարզելով տոքթէօրին՝ կը համոզէր զինքը որ ընդունի մահմետա – կանութիւնը, քանի ուշ չէր: Պատուգու– ցած էր զինքը տանը բոլոր մութ անկիւն– ները եւ խորհրդաւոր նկուղները, յետոյ հրամայած էր չատուկ մօրը որ համբու– րէ տոքթէօրին ճակատը եւ յետոյ ար – տօնած որ մեկնի, հրաւիրելով որ մինչեւ 24 ժամ գինուորագրութեան ճիւղի նա – խագահին դիմէ, իր կրօնափոխ ըլլալու փափաքը յայտնէ:

Հետեւեալ օրը Պայրամ էր:

Տոքթ. Սեւակ պատմեց թէ ի՛նչպէս աչխատած էր որ անողոք Թուրքը նման պահանջ մը չներկայացնէ իրեն, թէ ին – քը ո՛րքան կը սիրէր կեանքը իր զաւակ – ներուն համար, ուստի չէր ուզեր մեռ – նել: Մեկնած առեն, Թուրքը նորէն չեշ– տած էր թէ սպասուած հրամանը կրնար նոյնիսկ քանեւէորս ժամէն առաջ հաս – նել, հետեւաբար պէտք էր աճապարել:

Կարելի չէր անտարբեր մնալ սպառնա– լիքին դէմ, որովհետեւ տեղեակ էինք ե– ղեռնին համատարած թաւալումին: 3 – 4 օր առաջ Ինկիւրի իր երկու հազարէ աւելի Հայերը դէպ տուած էր: Մենք որո– շումը տալու համար չմտածեցինք իսկ: որովհետեւ մէկ հատիկ էր ան: Սեւակ երբեք իրմէ սպասուած դիմումը չկա – տարեց: Մեր ընկերները խուճապի չէր – մատնելու համար, զաղտնի պահեցինք միջադէպը, մեզի զաղտնակից առնելով միայն Տիրան Քէչեկեանը:

Մեր հոգիներուն վրայ սկսաւ թեւա – ծել մահուան սարսափը: Մեր բնակած տունը քաղաքին եզերքն էր: Որոչեցինք քաղաքին մէջ փոխադրուիլ եւ դայինք տեղաւորուիլ մեր դժբախտ մեկնող ըն – կերներէն թափուր մնացած տուն մը:

Այս վերջիններէն մէկուն ժառանգը մնացած էր Սեւակին՝ տարաչխարհիկ թռչուն մը, որու տեսքը չարագուչակ կը թուէր ինծի: Երբեք չեմ տեսած թըռ– չուն մը, որ այնքան եղերականութիւն արտաչնչէ իր փետուրներէն, որքան այդ անհամեմատօրէն փոքր գլխով թըռ– չունը: Մանաւանդ զգացած էինք ար – դէն իր առաջին տիրոջ եղեռնին նչանակ ըլլալը: Ան ալ մեկնած էր առաջին կարա– ւանին հետ:

Զանդըրըի Իթթիհատի պատասխանա – տու քարտուղարին չանքերով, տեղւոյն միւթէսարըֆը, Ասաֆ պէյ, ուրիշ տեղ փոխադրուեցաւ, որովհետեւ յայտնապէս Հայերու հանդէպ բարեացակամութիւն ցոյց կուտար: Փոխանորդաբար յաջոր – դեց Քասթեմունիի վիլայէթին ոստիկան պինուորներու ընդհանուր հրամատատա – րը: Կուսակալութենէն դեռ չէր հեռաց– ուած Րէչիտ փաչան:

Սեւակ փոխ – Միւթէսարըֆին հետ բարեկամ էր դարձած: Շատ անդամ ե – րեկոները կառավարչատան մէջ անոր մտանաւոր սենեակը կ'երթար օղի խմե – լու: Թռչունին մասին չարագուչակ խոր– հրդածութիւններէս թելադրուած, իրի– կուն մը մօրթեց իր անձին չարաբախտու– թիւնը փարատելու համար, եւ խորովել տալով տարաւ միասին, օղիի ապտակեր ընելու համար փոխ – միւթէսարըֆին հետ:

Երկրորդ կարաւանն ալ մեկնեցաւ: Ողջերթի դացինք, վերադարձին՝ հրա – ւիրուեցանք կառավարչատուն: 37 հոգի մնացած էինք, մեր մէջ հաչուելով Սե – ւակը, Վարուժանը, Քէչեկեանը: 37 հո– գինոց ցանկ մը եկած էր, ատոնք ազատ պիտի արձակուէին եւ Պոլսէն զատ ար – տօնուած էին իրենց ուզած տեղը երթա – լու:

Այս ցանկին մէջ չէին հինգ հոգիներու անունները, ընդ որս՝ Վարուժան եւ Սե– ւակ: Անմիջապէս Վարուժան եւ Սեւակ հեռագիր ըրին իրենց ընտանիքներուն, որպէսզի մեր ցանկին միացուին: Մինչ այդ, Իթթիհատի պատասխանատու քար– տուղարին չանքերով, որոչուեցաւ այդ հինգ հոգին փոխադրել Այաչի մեր ըն – կերներուն մօտ: Զանդըրըի մէջ աքսո – րական պիտի չմնար: Այդ չրջանին սա– կայն Այաչ աքսորական մնացած չէր:

Սեւակ, օգտուելով կառավարիչին հետ մտերմութենէն, փոխադրութիւնը յետա– ձգել տուաւ երկու – երեք անգամ, սպա– սելով հեռագրին պատասխանին:

Վերջապէս 1915 Օգոստոս 13/26, Հինգչաբթի առաւօտ, հինգ հոգին երկու կառքով ճամբայ ելան: Կ'ընկերանային մէկ հեծեալ ոստիկան եւ մէկ պինուր: Միւթէսարըֆը ամէն բարեացակամ կար– դադրութիւն ըրած էր Սեւակն ու ընկեր– ները ողջամբ հասցնելու համար Այաչ: Սեւակին կառապանն ալ միւթէսարըֆին Քասթեմունիի կառապանն էր, որ դիպ – ուածով Զանդըրը եկած էր եւ որու յանձնուեցաւ Սեւակը՝ Միւթէսարըֆին խիստ հրամաններով որ ապահով հաս – նի Այաչ:

Մեկնումի դիչերը չատ մռայլ չանցաւ: Օգտուելով մեր խոհարարուհիին կարո – դութենէն, Այաչի մեր ընկերներուն հա – մար քաղցրաւենիք պատրաստեցինք: Մանաւանդ Սիմանթոյին համար պատուոյ կտորներ սահմանեցի, որով – հետեւ չատ կը սիրէր քաղցրաւենիքը:

Շատ ուչ պառկեցանք եւ չատ քիչ քը –

«Եկայք սատակեսցուք զնոսա յաղ– դաց եւ անուն նոցա մի եւս յիչես– ցի»: Չէ՛, դուք հայ ազգը չնչել չէք կրնար: Միայն հայ ազգը կրնար ինքզինքը մեռցնել, երբ մեռցնէ իր հաւատքը, մեռցնէ իր սէրը, այն ատեն թշնամին կ'ըլլայ կատարեալ– պէս յաղթական, եւ մենք երբեք պիտի չկարենանք Սպառօնը փո – խել Փառատօնի, բայց այժմ, հա– ւատացեալներս, կը կրկնեմ, դուք չէք մեռնիր, եթէ չմեռցնէք ձեր հա– ւատքը, եւ ձեր սէրը՝ Աստուծոյ եւ ընկերին:

Հ. ՍԱՀԱԿ ԵՊԻՍԿ. ԿՈՓԵԱՆ

նացանք: Կանուխ ոտքի վրայ էինք: Ե – րեքին մէջ Սեւակ տեսած էր կինը՝ բոլո– րովին նիհարցած եւ տգեղցած, իսկ անդրանիկ մանչ զաւակը անօրինակ կեր– պով մեծցած եւ դեղեցկացած: Երեքին հաւատացողները չարաբախտութիւն հա– մարեցան այդ երազը:

Կառապանը եկած էր, չատ ժամանակ չունէինք խորհելու եւ ճամբայ ելանք դէպի մեկնողներու ժամադրավայրը, քաղաքին կամուրջը: Անդուռին, օգոս – տոսեան պայծառ երկնքի մը տակ, մու– թը չճեղքուած յանձնեցինք ընկերները:

Նոյն իրիկունը, ժամը 12ին Թիւնէյլի հեռաճայնով Զանդըրը հասաւ անոնց ըս– պանութեան լուրը: Տեղւոյն ոստիկան պինուորներու հրամանատար Նուրէտտինն եւ Իթթիհատի պատասխանատու քար – տուղար Օղուզ քրքիլով կ'ընդունին զոյ– ժը:

Գիչերը փոխ – միւթէսարըֆը, կատ – ղած, կը կանչէ Նուրէտտինը եւ ծանր կասկածներ կը յայտնէ, իր բարեկամին սպանութեան համար: Կուսակալը ձեւա – կան հետապնդումներ կը կատարէ եւ տասնեմեակ խեղճ գիւղացիներ կը բան – տարկէ:

Հետեւեալ առաւօտուն, Պոլիսէն կը հասնէր հեռագիրը, որ կ'արտօնէր մեր ցանկին միացնել հինգ հոգին: Բայց տեղեկացանք նոյնպէս որ Զէթէ Արապա– ճի Իսմայիլ, մեր ընկերներուն Թիւնէյ հասնելէն երկու ժամ առաջ, երեւցած է եղեռնին վայրը՝ գիւղացիներու գլուխը անցած:

ՄԻՔԱՅԷԼ ՇԱՄՏԱՆՃԵԱՆ

«ՅԱՌԱՋ»ի ԹԵՐԹՕՆԸ (79)

ԽՈԴԵԴԱՆ

—o—

— Ի՞նչ է պատահել, — հարցնում էին դիւղացիք միմեանց իրրեւ կարեւոր նո – րութիւն:

— Զատոյի աքլորն է կուռում:

— Ո՞ւմ աքլորի հետ:

— Խոզեղանի:

— Դէ գնանք տեսնենք, — ասում էին ու վազում իրար հետեւից կին, տղամարդ, ծանուկ ու ծեր: Վաղ եկողները չարունել էին Օնկի տանձի ծառերի տակ, ոմանք քաղել էին ձիւղերին: Շատերը թխադոյն ապառաժներին պառկած նայում էին ներքեւ, իսկ ուշ եկողները չարունել էին ձորի պռկին: Այդ բազմութեան մէջ էին Քիշօն, Ուրաղ Ցակորը եւ Ծադկանուշը: Եկել էր նաեւ Ախուպի Զատօն: Նա կանգ– նած էր Օնկի միջին տանձենու տակ, որ դուրս չգալար:

Արինօքի ձորաբերանին, Ասատուրի խրճիթի առաջ, նոյնպէս մեծ բազմու – թիւն էր հաւաքուել: Այնտեղ էին Բա – յազը, Ոսկեհատը, Հեղինէն, փոքրիկ Աչխէնը եւ Լեւոնը: Բայազը տաղնապա– հար նայում էր ներքեւ, մի ձեռքով իլի– կը բռնած, միւսով՝ հազիւ զսպելով Լե– ւոնին, որ մի մեծ քար վերցրած, ուզում էր սպաննել Զատոյի աքաղաքին:

Զորում ահաւոր կռիւ էր: Պարանոց – ների փետուրները ուռեցրած, երկու ա – քաղաղները կատաղութեամբ դրոհում է– ին իրար վրայ: Կռացահարում էին մի – մեանց, եա – եա էին քաչւում, մի պահ վղները երկարած, մոլեղնարար նայում էին մէկը միւսին եւ, վերսին մօտենա– լով՝ բախւում էին իրար: Նորից էին հանդարտւում եւ նորից իրար զարկուե – լով բարձրանում էին օդը: Բոլորն էլ սրատորոի սպասում էին, թէ ո՞ւմ աք – լորն է յաղթելու:

— Ի հարկէ Բայազի աքլորը կը յաղ – թէ,— կանխատեսւում էին ոմանք:

— Զատոյի աքլորի առաջ աքլոր կը դիմանա՞յ,— պարծենքոտութեամբ յայ – տարարում էին աղայի կողքին կանգնած դիւղացիներից մի քանիսը: Նրա ազգա – կիցներից մէկը նոյնիսկ ձեռքի մատ – ների վրայ բարձրաձայն հաչւում էր, թէ Ախուպի տան աքլորը քանի աքաղաղների էր փախուստի մատնել իրենց դիւղում:

— Նոյնիսկ էս ձորի կատուները վախե– նում են Զատոյի աքլորներից, ո՞ւր մը – նաց թէ մեր հաւերը դիմանան դրանց թափին, — ասում էր նա:

Զատօն դտնում էր, որ եթէ Ախուպի աքլորը պարտուի, իր անուան վրայ սեւ բիծ կ'ընկնի: Ամէնքը հեղնանքով կ'ա – սէն. «Ինչ ազա է, նոյնիսկ մի հասարակ չինականի խորոզը նրա աքլորին յաղ – թեց»:

— Հիմա կը յաղթի, հիմա կը յաղթի, — ոգեւորութեամբ գոչում էր Բայազը, աւելի ու աւելի ներքեւ կռանալով:

Եւ, իսկապէս, նրա աքլորը յանկարծ անցաւ ձորը եւ Զատոյի աքաղաղին հա – լածեց մինչեւ Օնկի տանձենիները: Նա այնպիսի քաջութեամբ էր կռացահարում, որ անկարելի էր դիմադրել: Զատոյի ա– քաղաղի բմբուլները ներկուել էին արիւ– նով, նրա կատարից եւ կտուցից արիւն էր կաթում, արնաչաղաղ փետուրները պոկուելով ընկնում էին ժայռերի վրայ: Այլեւս կասկած չէր մնում, որ Ախուպի տան խորոզը չուտով չունչը կը փչէ: Նա նոյնպէս ճիգ էր անում մի կերպ աւար – տել կռիւը, բայց Բայազի աքլորը խա – փանում էր նրա փախուստը, կարծես կամենալով մի բնազդական դրոհով վերջ դնել այդ ամբարտաւան աքաղաղի դո – յութեանը, որից դողում էին գիւղի գը – րեթէ բոլոր աքլորները: Զատօն գայրոյ– թից սպրդել էր, ամօթից չէր իմանում ինչ անի: Ամէնքը նրան էին նայում: կարծես պարտուողը ոչ թէ իր աքլորն էր, այլ ինքը:

Ախուպի տան համար ստեղծուած այս ընդհանուր տագնապի պահին, որտեղից որտեղ, կռուի ասպարէզ նետուեց մի դէր, խոչոր աքաղաղ: Դա Ախուպի տան սեւ խորոզն էր, որ Զատոյի թռոնները դաղտագողի բերելով արձակեցին կռուի մէջ: Բայազի աքլորը միանգամ սկսեց մաքառել Ախուպի տան երկու աքաղաղի դէմ: Նա խիզախօրէն մերթ մէկի, մերթ միւսի կրծքին հարուածներ տեղալով, մինչեւ ձորի պռունկը հալածեց դրանց, կռիւը տեղափոխելով Օնկի տանձի ծա – ռերի տակ: Աքաղաղները, իրար բախ – ուելիս, այնպիսի բարձրաթռիչք էին կա– տարում, որ Զատօն եւ իր կողքի միւս հանդիսատեսները զլուխները եա – եա էին տանում՝ նրանց թեւերից պաչտպան– ուելու համար:

Ամէնքը հիացած էին Բայազի աքլորի անօրինակ քաջութեամբ, որը թէեւ ցածրումն էր գտնւում, բայց համար – ձակօրէն եա էր վանում Ախուպի տան ա– քաղաղների համատեղ դրոհները:

Սակայն չուտով դրութիւնը փոխուեց: Զատոյի աքաղաղները վերեւից յարձակ– ման անցան եւ աստիճանաբար դէպի ձո– րը չպրդեցին իրենց յանդուգն ախոյեա – նին:

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Տէր եւ Տիկին Պերճ Եաղլեան, Տէր եւ Տիկին Հայկ Տէմիրճեան, Տէր եւ Տիկին Երուանդ Եաղլեան եւ զաւակները կը ծանուցանեն թէ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի իրենց մօր եւ մեծ մօր՝

ԱՅՐԻ ՏԻԿ. ԱԶՆԻՒ ԵԱՂԼԵԱՆԻ

քառասունքի առթիւ, այս կիրակի առաւօտ, Լիոնի Ս. Ցակոբ եկեղեցին։ Կը հրաւիրուին յանդուցեալին յիշատակը յարգողները։

×

Այրի Տիկին Մարի Գասապեան եւ զաւակները (Սարսէլ) կը ծանուցանեն թէ հոգեհանգստեան պաշտօն կը կատարուի, այս կիրակի առաւօտ, ժամը 10·45, Փարիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցւոյ մէջ, իրենց ամուսնոյն եւ հօր՝

ԱՐԹԻՆ ԳԱՍԱՊԵԱՆԻ

յիշատակին։

Կը հրաւիրուին հանդուցեալին յիշատակը յարգողները։

ՅՈՒՅԱԴՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐՈՒ ՄԱՍԻՆ

(Centre d'Etudes Arméniennes)

Կազմակերպուած Հայագիտական Ուսմանց կեդրոնի Փարիզի մասնաճիւղին կողմէ։

Այս Ուրբաթ Ապրիլ 24ին, ամբողջ օրը եւ Ապրիլ 25էն 30, իրիկունները ժամը 6էն 10, *Մխիթեան սրահին մէջ*, 32 Րիւ տը Թրէվիզ, *Ա. յարկ*։

Փարիզի Հայութիւնը հրաւիրուած է այցելելու այս առաջին փորձը որ յիսուներամեակի առթիւ սարքուելիք ընդարձակ ցուցադրութեան մը նախապատրաստու-թիւնն է։

Կարեւոր.— Ճոխացնելու համար հաւաքածոն, կը լուսանկարուին միայն հոս տրուած բոլոր վաւերաթուղթերը։

ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ՀԱՅՈՑ ՀԱՐԱԽԱՅԻՆ ՖՐԱՆՍԱՅԻ ՆՈՒԻՐՆԵՐ

Պ. Ցակոբ Տօլպաշեանէ՝ դրասեղանի վրայի արժէքաւոր կազմած մը։ Նոր Սերունդէն՝ Լարուս Իւնիվերսէլ (Երկու հատոր), Պ. Անտրէ Պաղտասարեանէ՝ Փոքր Լարուս մը, երեք հատոր դիրք, սեղանի երկու ծածկոց, երկու մեծ եւ 12 սեղանի անձեռոց։

ՆՈՒԻՐՆԵՐ

Բարթող Սարգօչեան իր տղուն ամուսնութեան առթիւ հեռեւեալ նուէրները կ'րնէ։— 20 ֆրանք «Ցառաջ»ի, 30 ֆր. *Մշակոյթի Տան Թէհլիրեան սրահին*, 30 ֆր. *Իսիի Արմենեան զպրոցին*, 20 ֆր. *Իսիի Կապոյտ Խաչին*։

(*Տառնալ «Ցառաջ»էն*)։

ՅՈՒՇԱՏԵՏՐ

ՀԱՄԱՅԱՐՔ. Հայր. Միութեան Մարսէյլի մասնաճիւղի ընդհ. անդամական ժողովը այս Շաբաթ, ժամը 21ին, սովորական հաւաքատեղին։

Օրակարգ տեղւոյն վրայ։ Վարչութիւնը կը խնդրէ իր բոլոր անդամներէն ներկայ գտնուիլ, այս շատ կարեւոր ժողովին։

Հ. Յ. Դ.

ՄԱՐՍԷՅԼ.— Հ. Յ. Դ. Քրիստափոր Ենթակոմիտէի ընդհ. անդամական ժողովը այս Շաբաթ, ժամը 21ին, Ահարոն-եան սրահը։ Բոլոր ընկերներու ներկայութիւնը պարտաւորիչ է։ Ներկայ կ'ըլլայ Շրջ. կոմիտէի ներկայացուցիչը։

ԿԱՊՈՅՏ ԽԱՉԻ ՕՐԸ ՎԱԼԱՆՍԻ ՄԷՋ

Նախաձեռնութեամբ կապ. Խաչի Վալանսի մասնաճիւղին։ Այս Շաբաթ ժամը 20·30ին, Ֆուայէ Փրոթեսթան, Րիւ Պալզաֆ։

Կը նախագահէ ՏԻԿ. ԿՕՇԿԱԿԱՐԵԱՆ

Կը խօսի ՏԻԿ. ՀՈՒՐԻ ԻՓԻՔԵԱՆ

Գեղարուեստական բաժին, երգ, արտասանութիւն, չարժանկարով պիտի ցուցադրուի Կ. Խաչի Փիւրայի կայանի դունաւոր ժապաւէնը։

Սիրով կը հրաւիրուի Վալանսի Հայութիւնը։

Մուտքը ազատ է։

« Au Pavillon Bleu »

(Bord de Seine)

BAS-MEUDON

50, Route de Vaugirard

Téléph : OBS. 14-39

●

ՏԷՐ եւ ՏՇՕՔԷՆ

ՆԻԿՈՂՈՍ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

BAR-RESTAURANT

— Spécialités Orientales —

NOCES — BANQUETS

SALLE DE DANSE

ՀԱՐՍԱՆԻՔԻ, ԽՆԴՈՑՔԻ, ՊԱՐԻ վարձու սրահ, ճաշով ու խմիչքով կամ ոչ։

ՆՊԱՍՏԱՒՈՐ ՊԱՑՄԱՆՆԵՐ

Imprimerie Spéciale
du Journal « Haratch »
32, Rue de Trévise, Paris (9e)

ԱՊՐԻԼ 11-24 Ը ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

Ապրիլեան Եղեռնի տարեդարձը կ'ոգեկոչուի այս Ուրբաթ (24 Ապրիլ) ժամը 20·30ին Քատէի սրահը, Րիւ եւ մեթրօ՝ Քատէ։ Նախաձեռնութեամբ Ապրիլեան Սերունդին։

ԿԸ ՆԱԽԱԳԱՀԷ

ԲԱԲԳԷՆ ԳԱՎԷԶ

ԿԸ ԽՕՍԻՆ՝

Պ. Պ. Ժ. ԴԱՏԱԽՈՐԵԱՆ ԵՒ ԱՍԱՏՈՒՐ ՔԷՕՍԷԵԱՆ (ՄԱՐՍԷՅԼԷՆ)

Օրուան պատշաճ գեղարուեստական յայտագրին կը մասնակցին.—

Պ. ՔԱՄԹԱՆԻԷ (սրինգ), Օր. ԷԼԻԶԱՊ ԷԹ ՊԻՆՇ (տաւիղ), Օր. ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ (դաշնակ)։ Կ'արտասանէ Օր. ԹՕՓ ԱԼԵԱՆ

եւ ՄԿՐՏԻՉ ՊՕՂՈՍԵԱՆ (երգ)

Ընկերակցութեամբ՝ ԿԱՐՊԻՍԻ ԱՓՐԻԿԵԱՆԻ

Խօսնակ.— ԵՐՈՒԱՆԴ ԳՐԻԳՈՐԵԱՆ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

Ուրբաթ, Ապրիլ 24ին ժամը 21ին Սալ Մազքնօ, 88 Րիւ տ'Օպաւնէը, նախաձեռնութեամբ Ապրիլեան Սերունդին (ԶՈՄ)։

Հովանաւորութեամբ Ազգ. Կեդր. վարչութեան եւ մասնակցութեամբ Կաթողիկէ եւ Աւետարանական համայնքնե-րուն։

Կը Նախագահէ

ԱՐՏԱԻԱԶԴ ԵՊԻՍԿ. ԹՐԹՌԵԱՆ

(Առաջնորդ Հարաւ. Ֆրանսայի Թեմին)

Կը խօսի

ԿԱՐԱՊԵՏ ՓՕԼԱՏԵԱՆ

Օրուան պատշաճ գեղարուեստական բաժինին կը մասնակցին՝ Ալիս Շամիրեան, Մարի Սիմոնեան, Օր. Արզումանեան, Պ. Պ. Ս. Տէրոյեան եւ Ժ. Գասպարեան (*Արմենիա երգչախումբէն*)։

Արտասանութիւն.— Գալուստ Պալեան, Օր. Է. Եղիկեան, Ադաւնի Մուրատեան եւ ՍԱՐԳԻՍ ՊՕՂՈՍԵԱՆ։

Կենդանի պատկեր Հայ Արեւոյշներէ, ղեկավարութեամբ Տիկին Մ. Շամիրեանի։

ՇԱԽԻԼԻ ՄԷՋ

Այս Շաբաթ ժամը 21ին զպրոցի սրահին մէջ, կը խնդրուի մեր հայրենակից-ներէն անխտիր ներկայ գտնուիլ, յարդելու համար մեր մէկ միլիոնէ աւելի անմեռ զոհերուն յիշատակը։

Կը խօսի ՎԱԶԳԷՆ ԱՆԴՐԻԱՍԵԱՆ

ՊՈՐՏՈՑԻ ՄԷՋ

Պորտոյի Մուրատ խումբը կ'ոգեկոչէ Ապրիլեան նահատակներու յիշատակը, այս կիրակի ժամը 15·30ին, Աւլաֆ Սոլֆերիճօ սրահը, (235 Րիւ Մունէյրա)։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Փարիզի Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին բաց է այս Ուրբաթ (Ապրիլ 24) ժամը 15էն 17։ Ժամը 16ին Սերովբէ Արք. Հոգեհանգստեան պաշտօն պիտի մատուցանէ Ապրիլեան նահատակներու յիշատակին։

ՊՈՐՏՕ

Գրիգոր վրդ. Խաչէրեան Հոգեհան-դըստեան պատարագ պիտի մատուցանէ այս կիրակի առաւօտ ժամը ճիշդ 10ին, Պորտոյի Սէնթ – Մարի տը լա Պասթիտ եկեղեցւոյ մէջ, 64 Ավընիւ Թրէր, Ապ-րիլեան նահատակներու յիշատակին։

ՊԱՏԱՐԱԳ

Ապրիլ 26ին, կիրակի ժամը 11ին, Փարիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցին, Հոգեհանգստեան պատարագ պիտի մատուցուի Ա. պատերազմին ընթացքին Ֆրանսական ճակատը ինկած Հայ ռազմիկներու եւ Ապրիլեան նահատակներու յիշատակին, նախաձեռնութեամբ Հայ Նախկին Ռազմիկներու եւ Կամաւորներու Միութեան։

SACRÉ - CŒUR

Կիրակի, Ապրիլ 26, ժամը 16·30ին Մոնմարթրի Սաքրէ – Քէօր Մայր-եկե-ղեցւոյ մէջ, Ճայնաւոր պատարագ պիտի մատուցուի Ապրիլեան նահատակներու յիշատակին։

Կը պատարագէ եւ կը քարոզէ՝

ԿԱՐԱՊԵՏ ԵՊԻՍԿ. ԱՄԱՏՈՒՆԻ

Ս. ՑԱԿՈԲ (ՄԱՐՍԷՅԼ)

Այս կիրակի Գուլ. Օտտոյի Ս. Ցակոբ եկեղեցւոյ մէջ Հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Հարաւային Ֆրանսայի Թեմի առաջնորդ ԱՐՏԱԻԱԶԴ ԵՊԻՍԿ.Ի նախապահութեամբ, ոգեկոչելու համար Ապրիլեան Եղեռնի մէկուկէս միլիոն նահատակներու խնկելի յիշատակը։ Ցա-ւարտ պատարագի Առաջնորդին ձեռամբ պիտի կատարուի երկու երիտասարդնե-րու (Վահան Ցակոբեան եւ Գրիգոր Սարգիսեան) Սարկաւագի ձեռնադրութիւնը։

ՆԻՍԻ ՄԷՋ

Կիրակի, 26 Ապրիլ, ժամը 15·30ին Օթէլ Սէրիպ, 20 Ավընիւ Ժորժ Փէմանսօ։

Հովանաւորութեամբ՝ յանձնախումբի նախագահ՝ ՄՈՒՇԵՂ ՃԻՒՐՃԵԱՆի։

Կը խօսին.— Կ. ՓՕԼԱՏԵԱՆ եւ Ց. ՅՈՎՍԷՓԵԱՆ։

Օրուան պատշաճ գեղարուեստական յայտագիր (Մարսէյլ եւ Նիս)։

Մուտքը ազատ է։

ՏԵՍԻՆԻ ՄԷՋ

Կազմակերպուած Ֆրանսական Բանակի Հայ Նախկին Ռազմիկներու Միութեան կողմէ։ Ապրիլ 25ին Շաբաթ երեկոյեան ժամը 8·30ին, Հ. Յ. Դ. Տան մէջ։

Կը նախագահէ՝ ՄԵՍՐՈՊ ՊԱՅՃՆՏԵՐԵԱՆ

Կը խօսի՝ Կ. ՄԵՀԵԱՆ

Գեղարուեստական պատշաճ բաժին։

Մուտքը ազատ է։

ՎԱԼԱՆՍԻ ՄԷՋ

Նախաձեռնութեամբ Ազգային Միութեան, Ապրիլ 24ին, Ուրբաթ երեկոյ ժամը 20·30ին, մասնակցութեամբ՝ երեք քրանուանութեանց ներկայացուցիչներուն։

Սալ տէ Ֆէթ

Կը նախագահէ Պ. ՑԱԿՈԲ ԿՕՇԿԱԿԱՐԵԱՆ

Կը խօսի ՏԻԿ. ՀՈՒՐԻ ԻՓԻՔԵԱՆ

Խօսք կ'առնեն նաեւ՝ Տարօն Աբեղեան Ճէրէճեան եւ Տոքթ. Գոհարեան (*Ֆրանսերէն*) *եւ Պ. Աբրահամեան՝ Ազգ. Միութեան կողմէ։*

ԼԻՈՆԻ ՄԷՋ

Նախաձեռնութեամբ Ազգ. Միութեան Կեդր. վարչութեան, հովանաւորութեամբ երեք յարանուանութեանց պատուիրակութեամբ եւ մասնակցութեամբ Լիոնի Հայ դաղութին։ Այս կիրակի կէսօրէ ժամը 3ին, եկեղեցւոյ կից Ազգ. սրահը, 295 Րիւ Պուալօ։

Կը նախագահէ ԴԱՒԻԹ Վ. ՍԱՀԱԿԵԱՆ

Խօսք կ'առնեն Ազգ. Միութեան, յարանուանութեանց ներկայացուցիչները։

Ուղերձով կը մասնակցին նաեւ՝ Հայրիկ. Ուսմանց Կեդրոնը, Հ. Յ. Դ. Նոր Սերունդը, ԺԱՅԸ, Կարմիր եւ Կապոյտ Խաչերը։

Օրուան պատշաճ գեղարուեստական յայտագիր որու կը մասնակցի Կամերգչախումբը ղեկ. Պ. Օֆլազի։

Մուտքը ազատ է։

× *Առաւօտուն ժամը 11ին հոգեհանգստեան պաշտօն Ապրիլեան նահատակներուն յիշատակին։*

×

ԼԻՈՆ ՁԱՁՆԱՒՈՐ ՊԱՏԱՐԱԳ, այս կիրակի առաւօտ ժամը ճիշդ 10ին, մէկուկէս միլիոն Ապրիլեան նահատակներու համար Ֆուրվիէրի Բլրանիստ հոյակապ տաճարին մէջ։

×

ՏԷՍԻՆԻ ՄԷՋ

Տէսինի Ս. Աստուածածին եկեղեցին կրօն. Ընկ. վարչութիւնը կը ծանուցանէ Տէսինի եւ չրջակայ հայ հաստատութեան թէ այս կիրակի առաւօտ ժամը 10ին կատարուի 1915ի Մեծ Եղեռնի բիւրաւոր նահատակներու յիշատակին պատարագ եւ մասնաւոր հոգեհանգիստ։

ԱՆԾԱՆՕԹ ՁԻՆՈՒՈՐԻՆ ԲԱՑ

Ինչպէս ամէն տարի, այս տարի ալ Հայ Նախկին Ռազմիկներու եւ կամաւորներու Միութիւնը, հրաւիրուած է ձին, արծարծելու Անծանօթ Զինուորի Բոցը, Ուրբաթ Ապրիլ 24ին, 18·30ին։ Հայ ժողովուրդը կը հրաւիրուի իր խուռներամ ներկայութեամբ լուսաւորելու մէկուկէս միլիոն անչիրխ նահատակներու յիշատակը։

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

Վասպուրականի յաղթական հերոսամարտի 49րդ տարեդարձը եւ Միութեան քառասնամեակը կը տօնուի, այս կիրակի ժամը 15·30էն մինչեւ 24, Սալ Մազքնօ, 88 Րիւ տ'Օպաւնէը։

Կը նախագահէ Պ. ՍԻՄՈՆ ԱՒՏՈՑԵԱՆ Կը խօսի.— Պ. ԱԲՐԱՀԱՄ ԱՐԱՊԵԱՆ

Հ. Յ. Դ. Նոր Սերունդի Քրիստափոր խումբը կը ներկայացնէ.—

ՀԻՒԱՆԴՏԵՍԸ (զաւեշտ)

Հայկ. պարեր Պօմոնի Զարենց պարախումբի կողմէ

Գեղարուեստական բաժինին կը մասնակցին.— Սարգիս Զէօրէէճեան, Օր. Էլիզ, Շաֆէ եւ Շահէ Փանոսեան, Ալիս Շահմիրեան, Ժաքլին Փափազեան, Էլիզ Եղիկեան, Վերգինէ եւ Վանիկ Նազարեան։

Ժամը 20էն կէս գիշեր՝ Եւրոպական պարեր՝ ընկերակցութեամբ Նուագախումբին։

ՄԵՐԺ ԿԱՐՕ

Տոմսերը ապահովել.— Պ. Վարդան Պանտիկեան, 27 Րիւ տ'Օպաւնէը (62·92–32) Յովհ. Հացագործեան, 15 Րիւ Լոնկ տէ Քափիւսէն (20–05–78), *Մեսրոպ Շահինեան*, 26 Րիւ Տէ Փըթիթ – Մառի, *Պետրոս Նավարեան*, 60 Րիւ տը լա Փալի, (59 – 57 – 70)։

×

Վիէնի մէջ՝ Մայիս 2ին։

ՀԱՅՐԱՆԻՔ

ՕՐԱԹԵՐԹ

ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ՇԱԲԱԹ
25
ԱՊՐԻԼ
SAMEDI
25 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9994

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9994

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

Մարսիլիոյ մեր հայրենակիցները վաղը՝ կիրակի՝ կը տօնեն Վասպուրականի յաղթական հերոսամարտի 49րդ տարեդարձը, Ապրիլեան Եղեռնի սպահանդէսէն երկու օր վերջ :

Վանի կռիւները քանի մը օրով կանխած էին Ապրիլ 11/24ը :

Հրէշ Թալէաթ եւ Իթթիհատի ոճրա-ծին վոհմակը իրենց դիւային ծրագիրը արագացնելու համար պատրուակ կը բռնէին Վասպուրականի Հայերուն ա-պստամբութիւնը :

Կուսակցութեան գործակալները մինչեւ Աստուծոյ յետին զուլերը ղրկուած էին՝ ժողեռնդ խլամ Թուրքերը զրդռելու համար «կեաւուր» Հայերուն դէմ, ո-րոնք յանդգներ էին զէնքի դիմել՝ «պէյ-լիք» ստանալու համար :

Այս զրդիչ քարոզչութիւնները իրենց տխուր դերը պիտի կատարէին 1915էն ետեւ , արեւով ջարդարար Թուրք ամ-բոխին առելութիւնն ու թշնամանքը :

Մ'կը պատասխանատուն Վասպուրականի դէպքերուն :

Մ'կը՞ կարելի է հերքել պատմական փաստերը :

Ապստամբական դրօ՞շ պարզեցին Հայերը առանց պատճառի, թէ ինքնա-պաշտպանութեան դիմեցին՝ ոչխարի պէս չմորթուելու համար, ջուրը ձգելով Թուրքերու կանխամտածուած դաւա-դրութիւնը :

Կովկասեան ճակատին վրայ կռիւները կը սաստկանային օրէ օր : Օսմանեան «Ժեծաղօր» բանակի մէկմէկ ճիւղերը հազարներով գոհ կ'ընթային ո'չ միայն ռուսական ռումբերուն եւ գնդակներուն, այլ եւ ցուրտին, սառնամանիքին , անօ-թութեան ու համաճարակներու : Ու կը բռնին նահանջի ճամբան :

Գաղնիք չէր, որ հայ զինուորները ու համաւորները կային ռուսական բանակի շարքերուն մէջ, կռուելու համար յանուն ազատութեան եւ անկախ հայրենիքի :

Վանը իրրեւ սահմանակից Ռուսիոյ , իր հայկական հոծ բնակչութեամբ փուչ մնի էր՝ ցցուած Թուրքերու աչքին :

Անհրաժեշտ էր անվտանգ դարձնել դայն, Թրքական ծանօթ մեթոտով , — ջարդ :

Այդ նպատակով է, որ Վանի կուսա-կան նշանակիցին Պարսկական ճակատի հրամանատար ձէվտէթը՝ 1915ի գարնան սկիզբը :

Այս արհնաբրու դաղանի առաջին դոր-ծը եղաւ երեք հազար զինուոր պահան-ջել Հայերէն : Ցեղին մխիթը էր հայկա-կան այդ ոստանը ղրկել կռուող ձեռքերէ :

Այդ օրերուն Շատախի մէջ ծագած դէպք մը կարդադրելու պատրուակով ձէվտէթ Ապրիլ 3ին Վանէն ճամբայ հա-նեց իշխանն ու երեք ընկերները : Ցա-յսդր օրը դարանակալ հրոսակներ դա-տարկաբար սպաննեցին չորսն ալ Հիրճին դիւղին մէջ :

Ապրիլ 4ին նենգամտութեամբ ձերբա-կալուեցաւ Օսմանեան եղեսփոխան Ա. Վռամեան, որ պալատ հրաւիրուած էր ձէվտէթի կողմէ : Հրաւէրին չէր պա-տասխանած Արամ, կռահելով դլխուն դալիքը :

Ապրիլ 7ին Թուրքերու յարձակման են-թարկուած հայ կնոջ մը պատիւը պաշտ-պանող երկու հայ զինուորներու վատո-ղին սպանութիւնը յորդեցուց բաժակը : Ջարդին ու Այվազեանի միջեւ յարա-բերութիւնները կտրուեցան : Թուրքերը պաշարեցին : Այվազեանը, դիչերը հրը-նէ ձգելցաւ քանի մը տեղերէ : Շուրջ մէկ ամիս օրհասական կռիւ մը-կնոց եւ մահու օրեր էին :

Կ Ա Ն Չ

Երբ կա՛ս, Աստուած եւ չես ստեղծել
Արտասուբ ու լաց , հեծել , անիծել ,
Թէ չար նախանձի թոյնով մահացու
Դու չես վարակել պարզութիւնն հոգու ,
Թէ դու չես ասել որ կեանքը այսպէս
Լիճի անսպառ տանջանքի հանդէս ,
Մեղմացրու մարդկանց կիրքն ամբարտաւան ,
Երբ Աստուած ես դու խաղաղութեան :

Տէր արագահաս, Աստուած արդարի,
Ո՞ւր ես, երբ կա՛ս , ես աղօթք արի·
Բայց սրածութեան ահարկու ձայնից ,
Խլացաւ անդորր, իմ աղօթքն անիծ ,
Եւ ես վայրենի կրքից գազազած,
Ամբարիշտների բարերից փախած,
Քո անուան յոյսով կռուեցի երկա՛ր ,
Պարծեցայ բեզմով, սակայն դու չեկար :
Էլ ինչո՞ւ եմ ես տառապում այսքան
Երբ Աստուած ես դու արդարութեան :

Ինչո՞ւ տակաւին չես պատժում չարին՝
Ո՞ւժդ է պակասում, թէ՝ չե՞նք աղերսում ,
Թէ չարագործին դու չես տուել սուր
Որ խաղաղ հոգին սարսափի ի զուր ,
Թէ դու չգիտես որ այստեղ , երկրում ,
Մարդը ժպտերես, մարդ է յօշոտում ,
Դէ՛հ, արի ու տե՛ս , զարկիր ու տանջիր
Երբ Աստուած ես դու վրէժխնդի՛ր...

Ց. ԹՈՒՄԱՆԵԱՆ

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԻԼ ՉԵՆ ՈՒԶԵՐ

«ԱԶԳԻ ՓՈՇԻ ԿԸ ՆԵՏԷ »

Կ'ԸՍԵՆ ԹՈՒՐՔԵՐԸ ՄԱԿԱՐԻՈՍԻ ՀԱՄԱՐ

Մինչ Մակարիոս Արք· հաշտարար ա-ռաջարկներ կ'ընէ կղզիին Թուրքերուն : Ատոնք ալ կ'ըսեն թէ Մակարիոս Արք· աչքի փուչի կը նետէ եւ պարզապէս քա-րոզչութիւն է :

Նախագահին «խաղաղութեան ծրագի-րը» հետեւեալն է .—

Ա) Ընդհ· ներում : Ոչ մէկ Թուրք ըմ-բոստ պիտի հետապնդուի :

Բ) Քանդել բոլոր ամրութիւնները :

Գ) Կառավարութեան ծախքով, վերա-հաստատել բոլոր անոնք որոնք պարտա-դրբուեցան լքել իրենց օճախները եւ այ-սօր կ'ուզեն վերադառնալ :

Մակարիոս Արք· յայտնեց թէ եթէ Թուրքերը մերժեն այս պայմանները այդ կը նշանակէ թէ խաղաղութիւն չեն ու-զեր նախնական միջոցներով ու տարաբ յաղ-թանակը :

Փրկուած էր Հայուն պատիւը :

Դաւադիր թշնամին պարտուած բրա-նեց անփառունակ նահանջի ճամբան :

Մայիս 3ին ու 4ին նաւերով փախան Թուրքերը սարսափահար : Հայերը դրա-ւեցին զօրանոցները եւ կրակի տուին :

Մայիս 5ին Վանեցիներու խանդավառ եւ հպարտ ցոյցերուն մէջ քաղաք մտան Դրոյի, Քեռիի, Համազասպի եւ Խեչոյի կամաւորական դունդերը Վարդանի հը-րամանատարութեամբ :

Այդ օրը փառապանծ էջ մը եւս դրը-ուեցաւ Հայոց պատմութեան մէջ անջն-ջելի տառերով,— Վասպուրականի հերո-սամարտը :

ՀՐԱՆՏ–ՍԱՄՈՒԷԼ

ղեր «կասկած չունինք թէ կիպրացի Թուրքերուն դիրքը կախում ունի Անգա-րայի կառավարութենէն : Եթէ այս վեր-ջինը պնդէ պարտադրելու համար կղզիին բաժանումը դինուորական միջամտու-թեամբ մը, կը դիմադրենք մինչեւ վեր-ջին մարդը : Թրքական ներխուժում մը պարզ պատյա մը պիտի չըլլայ այլ՝ պա-տերազմ մը որ արձագանքներ կ'ունենայ բովանդակ աշխարհի վրայ :

Բոլորին կարծիքն այն է թէ Թուրքերը տրամադիր չեն համաձայնելու եւ լիցնե-լու այն փոսը որ կայ Ցոյներու եւ Թուր-քերու միջեւ եւ որ օրէ օր կը խորանայ :

Կոխունները կը չարունակուին կղզիին մէջ, չատ բուռն բախում մը տեղի ունե-ցած է լիսնեակ մը Թուրք եւ բրիտանացի դինուորներու միջեւ : Երկուստեք վիրա-ւորներ կան :

ՎԱՀԱԳՆ ԻՋԳԱԼԱՅԵԱՆԻ ՅՈՒՂԱՐԿԱԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՅՈՒՈՒԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

Հինդշաբթի օր, Փարիզի Ս· Ցովհան-նէս – Մկրտիչ եկեղեցին ծայրէ ծայր լե-ցուած է երկիւղած բազմութեամբ մը, ե-կած իր վերջին յարգանքը մատուցանե-լու հանդէպ մարդու մը որ ամբողջ կեան-քը ապրեցաւ իբրեւ իրաւ Հայ :

Վարդերու տակ Թաղուած դադաղին չուրջ պատուի կեցած էին, Դպրոցասէր Տիկնոջ Վարժարանի աշակերտուհինե-րը : Տպաւորիչ արարողութեան կը նա-խադահէր Սերովբէ Արք· իր չուրջն ու-նենալով քահանայից դասը :

Առաջին դամբանականը արտասանեց Սերովբէ Արք· որ նախ յիշեց Պօղոս Ա. առաքեալին խօսքերը ապա ծանրանալով Վահագն Իչղալացեանի վրայ՝ վեր առաւ անոր մէջ դաստիարակիչը, ուսուցիչը եւ ներկայացուցիչը սերունդի մը որ ի սպառ ծառայեց Հայ մշակոյթին: Կարճ խօսքերով, Դպրոցասէրի անօրէնուհի Օր· Լ· Գարապաչեան վարժարանի ցաւն ու վիշտը յայտնեց ապա ողբացեալին յի-շատն տարիներու ընկերն ու բարեկամը՝ Սեդրակ Քարեան ներկայացուց անոր կեանքն ու գործը :

ԻՐ ԽՕՍՔԸ

ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ

Ամբողջ Վասպուրականը ոտքի կանգ-նեցաւ , վառ պահելու համար իր արեւը՝ Ազատութեան չողերուն տակ :

Անճնուէրները ամեհի պատնէչներ կանգնած էին իրենց բազուկներով, մղե-լու համար գոյամարտը : Ճակատ Ճակա-տի եւ ակն ընդ ական :

Այլ եւս ոչ ես ու դուն, ոչ աս ու ան: Ոչ տարիք, ոչ ալ դասակարդ: Ոչ սեռ , ոչ ալ դիրք :

Մե՛նք,— բոլոր տրամադրելի ուժերով:

Կրա՛կ ամէն ուղղութեամբ: Ռազմական բոլոր միջոցներով եւ հերոսական խո-յանքով :

Երբ առաջին գնդակը որոտաց, Թըչ-նամին խուճապի մատնուած էր արդէն , եւ կը մոլեար անզօր կատաղութեամբ : Որո՞ւն միտքէն կ'անցնէր, թէ երէկուան բայան պարտութեան պիտի մատնէր ամ-բողջ բանակ մը, դիրքեր գրաւելով՝ յու-սահատական քաջութեամբ :

Հրամանատարը ինք, անարդ, դաւա-դիր եւ արիւնարբու հրէչ, փրկութիւն կը փնտռէր անպատիւ նահանջով մը :

Ինք որ իշխանի եւ երեք ընկերներուն արիւնը լակած էր դեռ երէկ, եւ, դէպի սպանդանոց առաջնորդած՝ Վռամեանը:

« Ա՛խ, Վասպուրական, աչխարհ Հա-յաստան »...

Ահա նորէն փոթորիկ մը: Թերեւս վեր-ջինը :

Այնքան դար լացիր, եւ այժմ վառո-դին ծուխն է որ պիտի ցամքեցնէ աը-ցունքները :

Վատ է թշնամին եւ անողորմ :

Ջա՛րկ , որպէսզի չինարար բազուկդ կարենայ գործել ազատ ու անվտանգ :

Ջա՛րկ, եւ Թող դաղանը լճանայ իր արեան ճապաղիքներուն մէջ, որպէս զի բացուին ազատութեան ճամբաները :

Կա՞րճ տեւեց յաղթանակը :

Ոչի՛նչ: Քառասուն տարի ետքն ալ , պատմութիւնը կ'ըսէ .

— Ժողովուրդ մը կար մօտաւոր Արե-ւելքի լեռներուն մէջ, Արարատի սուր-բոտը :

Ճակատագրական պահու մը, այդ ժո-ղովուրդը ներագոյն գոյամարտը մղեց իբրեւ մէկ մարդ, փչրելով արիւնազանդ բռնակալութեան մը ժանդոտած չղթա-ները :

Ան Ազատութեան եւ ստեղծագործ Աչ-խատանքի դրօշը պարզեց աւերակներու վրայ: Եւ երբ կը չարունակէր վարել ու հերկել , ուրիչ դաւադիր մը դաշոյնը խրեց իր կողերուն :

Այդ ժողովուրդին բեկորները, մասամբ Արարատեան դաշտին մէջ հաստատուած, եւ մասամբ ցիրուցան՝ ի սփիւռս աչխար-հի, միշտ երկիւղածութեամբ եւ հպար-տութեամբ կ'ոգեկոչեն 1915 Ապրիլ–Մա-յիս ամիսները, իբրեւ ներչնչարան հա-ւատքի եւ յարատեւութեան :

Ու պիտի ոգեկոչեն դեռ ուրիչ քառա-սուն տարիներ, այն վստահութեամբ թէ ցորչափ բուն իրաւատէրը չէ վերադար-ձած, միայն բուեր պիտի վայեն վաս-պուրական աչխարհին, ինչպէս ամբողջ արեւմտեան Հայաստանի մէջ :

Երբ ժողովուրդ մը Ազատութեան կամ-քըն ունի, Աստուած անդամ « Առաւօտ լուսոյ» կ'երդէ :

Շ·

ԱՊՐԻԼ 11-24-Ի ԱՌԹԻԻ (*)

Կեանքի հեւիհեւ վազքին մէջ յաճախ կանգ կ՚առնեն մարդիկ՝ զանազան հանդիպումներու՝ իրենց հեւքուռ չունչը վերանորոգելու, առուղանալու եւ կամ հանդրուանին հեղձումէն հարկադրուած՝ իրենց չունչը բռնելով, իրենց սիրտը սեղմելով մեղմի՛ւ ու թեթե՛ւ անցընելու :

Ազգերու պատմութիւնը խնդագին կամ ցաւագին այսպիսի իրերայաջորդ հան – դիպումներու ամբողջութիւն մըն է՝ տարի չրջանակին հետ յարատեւօրէն թա – ւալող ու թաւալո՛ղ : Քրիստոնէութեան պատմութիւնը իր կարգին նոյն պատկե – րը կը պարզէ : Բայց, մինչ անոր իւրա – քանչիւր հանդրուանը մեզի յոյս ներչըն – չելու եւ կենսունակութիւն ջամբելու կոչուած է, մեր ազգային պատմութեան հանդրուաններէն մանաւանդ ոմանք , դժբախտաբար, բոլորովին տարբեր իրո – դութիւն կը ներկայացնեն : Անոնց սե – մին մարդուն չունչը կը ճնշուի, սիրտը կը ճմլուի եւ հոգին կը քամուի՝ անցեալի ահաւոր աղէտին դէմ յանդիման, օրհասի սրատապատառ ճիչերուն ունկնդիր :

Ու ներկայի պահը, Քաանըչորս Ապ – րիլով բնորոշուած, մեր ազգային տխուր պատմութեան չրջանակը կազմող հան – դիպումներէն ամէնէն ահաւորը , ամէ – նէն ագետային, ամէնէն մահասարսուռը կը բերէ մեզի, երբ մեր արչաւասոյր դէ – մացքին մէջ մեր սրունքները կը կթոտին յանկարծ, մեր չունչը կը նուաղի, մեր նայուածքները կը սառին ու բովանդակ տարտուր ճիւաղային սպանդին մեր ողջ էութենէն կ՚անցնի՝ նեարդ առ նեարդ :

Բացէ՛ք պահ մը ձեր մտքին ու հոգիին աչքերը եւ նայեցէ՛ք :

Նայեցէ՛ք եւ տեսէ՛ք ամպարապիծ Տէր – Ձորը՝ չոզիացող արիւնով ողողուած ու յապեցած, եւ վայրագօրէն փչրուած մարմիններովը ծածկուած մեր բիւրաւոր նահատակ քոյր – եղբայրներուն, ծնողք – ներուն եւ պապիկ – մամիկներուն : Տե – սէք անյապ Եփրատը, արիւնը բերնին ու յողնած՝ բիւրաւոր մարմիններ կուլ տա – լէն, ալ դուրս կուտայ զանոնք : Տեսէք, ամենուրեք արի՛ւն, արդարութի՛ւն ա – ղաղակող արիւն : Ամենուրեք անգամա – հատած մարմիններ, խորտակուած դանկեր, սարսափահար, դուրս ինկած նայուածքներ՝ դիմութիւն աղերսող, Ապ – րիլի մէջ ապրում ու կեանք պաղատող , մանաւանդ վրէժ ու անողոք վրէժ փայ – լատակող նայուածքներ : Տեսէք, տակա – ւին, հրեշտակային անբծութեամբ մայ – րեր, քոյրեր ու հարսներ հրէշաբար բըռ – նաբարուած, ծծկեր մանուկներու դան – կեր ժայռերու վրայ ջախջախուած ճիւա – ղօրէն՝ ճիւաղ Թուրքերուն կողմէ :

Ու մեր պատմութեան այս մահասփիւռ տեսարանը պարզող հանդրուանին կ՚ան – ճրկինք եւ կը մնանք ընդերկար՝ զգետ – նըւած : Ի՞նչպէս կանգուն մնալ ու նա – յիլ, ի՞նչպէս շնչել, ի՞նչպէս քայլ փո – խել՝ երբ միլիոն նայուածքներ մեր աչ – քերուն մէջ կ՚իյնան, երբ արեան չունչը կը հեղձուցանէ զմեզ, երբ խորտակուած անհամար մարմիններ մեր ոտքերը դետին կը զամեն եւ կիզիչ անապատը արեան ովկիանոս դարձած՝ իր կարմիր ծփան – քին մէջ կը դիմովցնէ զմեզ : Ի՞նչպէս նեղդործել այս գիմութի՛ւն, կարեկցու – թի՛ւն ու կեա՛նք պաղատող նայուածք – ներուն տակ , արդարութիւն ու վրէժ ա – ղաղակող այլանդակուած չրմծներուն յանդիման, երբ աստուածային ուժ պէտք է մեզի՝ մեր մարդկային տկարութեան մէջ :

— Կանգ առնել ու լալ կոծե՞լ, տկա – րութիւն է ու վատութիւն :

— Անտարբերութեամբ արհամարհել ու քալե՞լ արիւնաթաթախ սուրբ մարմին – ներուն վրայէն ,— անմարդութիւն է եւ նոյնքան ոճիր՝ հաւասար ոճիրին դաշ – նաբարոյ թուրք ոճրադործներուն :

Երկու պարադաններուն ալ մեր սրբա – զան նահատակները անէծք ու նզովք պի – տի արձակեն մեզի դէմ :

Բայց ի՞նչպէս անցնիլ հանդրուանն այս մթին, արիւնոտ ու մահասարսուռ՝ տա – րին հեղ մը, առանց առաթուր ընելու ճապաղած արիւնն ու փչրուած մարմին – ները միլիոն, եւ առանց երբեք վատօրէն ընկրկելու լացի ու կոծի մէջ :

— Անցնիլ, քանի կեանքին ընթացքը կը պահանջէ անցնիլ :

— Անցնիլ , սակայն, դիչերուան եւ ա – ռաւօտեան ցօղաթոյր, թեթե՛ւ, փայփա – յո՛ղ ու զուարդուարացող զով սիւքին , քնքո՛ւշ զեփիւռին թեւերով, առանց անհանդիստ ընելու անոնց ցաւատանջ, փչրուած նչխարները, ընդհակառակն՝ քնքշօրէն օրօրելու զիրենք իրենց երկա – րաձիգ քունին մէջ եւ չչնջալու իրենց ա – կանջն ի վար, թէ մենք՝ վերապրող հա – րազատները իրենց, մեր չունչին չերմու – թեամբ պիտի տաքցնենք իրենց ցուրտ մարմինները, մեր տաք սրտին զարկերով կեանք պիտի ներարկենք իրենց եւ մեր հոգի էութենէն հոգի պիտի փչենք ի – րենց՝ եղեկիէլեան չունչով, եւ պիտի ոտքի յարուցանենք զիրենք հրաչքովը մեր հաւատքին եւ զօրութեամբը մեր կամքին, իրրեւ հայ ապրելու եւ դոյա – տեւելու մեր աննկուն կամքին :

Ու ամէն տարի այսօր, մեր պատմու – թեան այս մթին, արիւնոտ ու մահասար – սուռ հանդրուանին, քնքուշ զեփիւռին փայփայանքով մեր չչունչը մեր նահա – տակներուն ականջին պիտի ըլլայ անհրա – ժեշտօրէն՝ խոստում եւ ուխտ : Խոստում եւ ուխտ՝ մեր մանուկներուն, մեր նոր սերունդներուն, այսինքն՝ իրենց —նա – հատակներուն — կացինահարուած ար – մատէն զեղեցկօրէն ընձիւղած նոր ծիլե – րուն բառ մը աւելի հայերէն սորվեցնել – լու, էջ մը աւելի ազգային պատմութիւն բանալու, չունչ մը աւելի հաւատք եւ Հայութիւն ներարկելու, զպրանոց մը ա – ւելի ծաղկեցնելու եւ զմբէթ մը աւելի կոթողելու : Մեր նահատակներուն ար – դար վրէժը լուծելու մեր մխակ միջոցը մինչեւ այսօր՝ միայն այս է զժբախտա – բար : Այսինքն՝ խօսք մը աւելի հայերէն դնել մեր նոր հասակ առնող փոքրիկներ – ուն չրմծներուն, տակաւ աւելի բանալ անոնց միտքն ու հոգին՝ մեր պատմու – թեան, մեր մշակոյթին, մեր ոգեղէն ար – ժէքներուն, մեր լոյս հաւատքին, մեր աննման պատարագին. ու այս բոլորին տեւական հաղորդութեամբը մեր՝ ազգո – վին :

Ամէն տարի այս օրը այս սրբազան ուխտը վերանորոգելու առիթ մը ըլլայ թող մեզի համար : Աւելին՝ նոյն այս ուխտը անթերի կատարելու մղիչ զսպա – նակ մը : Եւ տակաւին՝ առիթ մը նահա – տակներուն չունչով, հաւատքով եւ ո – գիով հաղորդուելու, ապրելու եւ գոյա – տեւելու համար իրրեւ Հայ՝ սերունդէ սերունդ, ազգային ոգիի նախանձախնդ – րութեան կայծը միշտ վառ մեր սրտե – րուն մէջ : Եւ դեռ՝ առիթ մը թաղելու չատ խոր՝ մեր եսին բոլոր պզտիկու – թիւնները, բոլոր տեսլութիւնները, բո – լոր քէներն ու ժխտական տրամադրու – թիւնները, եւ փոխարէն եղբայրական փոխադարձ սիրոյ զեղումով տոգորուե – լու, եւ իրրեւ նոյն նահատակ ժողովուր – դին զաւակները՝ մէկ սիրտ եւ մէկ հոգի ապրելու, ստեղծագործելու, յառաջ եր – թալու միշտ հայօրէն՝ նահատակներու հարազատ արիւնին տրոփին կշռոյթին մէջ : Վասն զի, ինչպէս որ Քրիստոս պա – տարագուեցաւ որպէսզի մարդկութիւնը հոգեկան յաւերժ կեանք ունենայ, այն – պէս ալ միլիոն Հայեր զոհագործուեցան որպէսզի Հայութիւնը հայկակա՛ն կեանք ունենայ, հայօրէն ապրի եւ հայօրէն յա – ւերժանայ :

Ու հաւատացէք, այսօրուան խորհուր – դը այս մերձեցումով միայն տարղու – թիւն կը ստանայ, սրբազան նահատակ – ները խաղաղ ու անդորր կը հանդչին , իրենց սուրբ չիշատակը կ՚օրհնուի եւ ի – րենց հոգիները կը հրճուին յաւերժին մէջ յաւերժօրէն :

« Ճիչատակն նահատակաց Օրհնու – թեամբ եղիցի » :

ԱՐՏԱԻԱԶԴ ԵՊԻՍԿ. ԹՐԹՌԵԱՆ

(*) Խօսուած՝ Ապրիլեան զոհերու յի – շատակին Կարտաճ – Պիվէրի մէջ մա – տուցուած պատարագի ընթացքին :

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԹՈՒԱԿԱՆԸ

Մինչ Ապրիլը բնութեան վերազարթ – նումի ուրախ ամիսն է, Հայուն համար եղերական օրերու յիչատակութեան եղա – նակ է : Տարեդարձները տարբեր չեն ու – րիչ օրերէ, բայց տառապալից անցեալի յուչքը, զոր ժամանակը մեղմացուցած կ՚ըլլայ, կը վերակենդանանայ եւ կը խոցէ հոգին : Ինչպէս մոռցեր էիր ...

1915 Ապրիլ 24 սեւ Թուական : Իրա՞ւ կէս դար անցեր է : Եւ անոնք որ մնա – կամ չափահաս — հարիւր հազարներ – տեսան, ապրեցան այդ օրերու ար – ւիրքը , իր ուրոյն պատմութիւնը ամէն մէկը :

Պոլսոյ մէջ այն տեղն պատրաս – պատճառած մտատանջութիւնը կը շ – այն, եւ ընդհանուրին համար : Հա – դակութիւնները ընդհատուած կարելի չէր տեղեկութիւն ունենալ ներսերը անցած դարձած դէպք – րին :

Սկիւտարը մասնաւորաբար Հայ մա – ւորականներու նախընտրած բնակավա – էր եւ յաճախ խմբական պատյաններ հաւաքոյթներ կ՚ունենային :

Ամէն արուարձաններու մէջ հոծ չ – յութիւն կար եւ ամէն թաղի մէջ ա – սեւ մշակութային մէկէ աւելի միութ – ներ : Բայց օրուան կացութեան բերո – միայն բարեսիրական գործունէութ – ունէին :

Սկիւտար : 1914 Ապրիլ 16/25 կի – էր : Ժողով մը տեղի պիտի ունենար ս – ացեալ Ընկերութիւններու, օրակարգ – նենալով կարօտեալներու ուտեստ – բաչխում եւ ուրիչ յարակից խնդիրն – :

Հեռուհեռէ կը հասնին անդամները ս – լայած երեւոյթով : Զբարեւած կ՚ըն – « Գիտէ՞ք, երէկ գիչեր Սիամանթօ – բեր են» : Ուրիչներ կը հասնին : Նոր – բեր . «Մ . Շամտանճեանը կանչուե – ոստիկանատուն եւ չէ վերադարձե – Եկողը նոր անուն մը կուտայ — Փ – դիկն ալ, Տ . Զէօկիրեանն ալ, Ա . Չ – րիկեանն ալ» : Սահմռկած կը մնա – Ի՞նչ նշանակութիւն կրնան ունե – այս լուրերը : Ճնշիչ տպաւորութ – տակ հապճեպ որոշումներ կը տրուի – բակարգի մասին, ամէնքը միաբեր – խօսին :

Ցանկարծ , թնդանօթի խուլ որոտ – ներ կը լսուին, հեռուէն, վերին Պ – րի կողմէն : Ռուսական նաւատորմի – դեռ «դէպի տուն» երթալու չ – չհասած՝ իջած էր դէպի հարաւ եւ – ռմբակոծէր : Շ . Միսաքեան, որ նա – դահի հանդամանքով ժողովը կը վա – « լռութի՛ւն, այլեւս խօսքը թնդան – է» կ՚ըսէ եւ ժողովը կը ցրուի չուս – տպաւորութեան տակ :

Յաջորդ օրերուն մղձաւանջը կը տ – ամէնուն սիրտը : Կ՚իմացուի որ նա – բաւոր ձերբակալութիւններ եղած են – եւնոյն ժամուն : Խօսակցութիւնն – նիւթ չկայ . « Իմացա՞ք Տոքթ . Տ – ւարեանը, որ հիւանդի մը համար պ – դար, տարեր են : Զօհրապը, վարդ – իրենց երեսփոխանի հանդամանքի – չեն խնայուած : Վաճառականը, արո – տաւորը, արուեստագէտը, վարդապետը, հայ երաժշտութեան – դափոխականը, Ա . Յարութիւնեան – նախօրօք բանախօսութեան մը հրա – ուած էր, բոլորովին անտեղեակ թ – ո՞ր յանցանքին համար փնտռուած – թէեւ կը զգուշանար Սկիւտարի իր – նէն դուրս ելլելու, իր ծերունի հօր – կը բռնեն կը տանին :

Յաջորդ չաբաթներուն տուներէն – փողոցներէն ամիպողաբար կը հաւ – բոլոր այն ամուրի դաւառացի երի – սարդները, որոնք ուսանելու համար – լիս կը գտնուէին, կ՚առաջնորդ – Հայոտար – Փաչայի կայարանը , – դէպի սպանդանոց :

Եւ հետզհետէ հոսկէ հոնկէ կ՚իմա – բռնաղաղթին ահաւոր պատմութի – րը, հոգեւորականներու առաջնոր – թեամբ՝ ճամբաներուն վրայ խոց – Մակարի բակին մէջ խաղալու – արեւի առատութիւն կար : Մակար – երջանիկ օրերու պէս կռնակի – պառկած, նորէն իր համեղ երազ – մէջ ինկած էր :

Էհ, ինչքան յոգնած էր, ինչքան – բօսցած էր երազները, անուշ ու բ – Կինը, Սարիկ, իր շատ մօտը նստ – չակը վար էր առեր ու առաջները – ուած փայտէ խոշոր առնարով մա – առնարէր, մինչ մեղու մըն ալ մ – դղակին չուրջ կը դառնար :

Մակար ու Սարիկ այդ օրը ուրբ – մտերիմ՝ հարս ու փեսայ օրերու – տրամադրութիւններու մէջ էին . .

— Ես կ՚ըսէի, կնիկ, — կը խօս – կար ,— Մարգար, թշնամին մեր գ – խնդացներ, ախր Մակարի տղան կ – կարի տղան ...

(11 եւ վերջ)

ՄԱԿԱՐԻ ՏՂԱՆ ՄԱՐԳԱՐԸ

Ի հարկէ Մակար ինքզինք չուրը ձգո – ղը չէր : Իր յուսահատ վիճակն էր, որ կ՚ուզէր իր կնոջ հասկցնել :

Այն օրը, սակայն , դիւղի նամակաբե – րը Մակարին նամակ մը երկարեց : Մա – կարը ուրախութենէն ինքնիրմէ ելաւ , դղակը բռնեց ու երկու թեւերը երկինք տարածեց : «Փառք քեզ, Աստուած » :

Մակարը անկիւն մը, բացաւ նամակը . դրամ, փողիչա, չկար : Էհ , ոչինչ, ող – ջութեան լուրը եկաւ, հէլպէդ դրամին մասին բան մը ըսած է :

— Կնիկ, Մարգարէն նամակ կայ,— յայտնեց տան դաւիթէն :

Մայրը ուրախութենէն նամակը առաւ ու համբուրեց արցունքոտ աչքերով եւ միասին քահանային գացին, որ կարդայ :

Քահանան դաւիթին մէջ եղան կապ կը հիւսէր, երբ Մակարն ու Սարիկը ներս մտան ուրախ :

— Ի՞նչ է , օրհնած . նամա՞կ է եկեր :

— Մարգարէն է , Տէրպապ :

Քահանան ակնոցը դրաւ ու սկսաւ կարդալ .

« Սիրելի Հայրիկ ...»

Մակարի երեսէն հաճելի հով մը ան – ցաւ , ու կնոջ նայեցաւ :

«Մեր նաւը Աղանտեանի ահեղագոռ ալիքներուն մէջէն կը սուրար՝ զերթ ար – ծիւ բարձրաթռիչ ու լայնաթեւ : Գիչերը աստղերը կը պլպլային կապուտակ երկ – նամարին վրայ : Անհունութիւն, անհու – նութիւն : Լուսնկան մերկ կոյտ մը պէս միս մինակ կը մսի : Փոթորիկը իր պատ – մուճանն էր փախցուցեր »...

Մակարը չուարած հեղ մը կնոջ հեղ մը քահանայի երեսը նայեցաւ :

— Մակար , տղադ բանաստեղծ է եղեր , — ըսաւ քահանան ժպտելով :

— Ի՞նչ ...

— Բանաստեղծ :

Մակարը չատ բան չհասկցաւ :

— Տէրպապ, դուրպան հոգուդ , էս վա – րերը կարդա , տես փարայի մասին բան կա՞յ,— հարցուց Մակար , անհանդիստ ու ջղայնոտ :

— « ... Ու տեսանք զարերու արդանդէն պեղուած ադատութեան արձանը լուսա – պսակ , ու չէնքերը բարձրակարկառ ...»

— Վարը, Տէրպապ :

— Օրհնած , էստեղ փարայի մասին բան չկայ :

— « Ծխնելոյղին ծուխերը երկինք կը լիզեն ու կը տարածուին անջրպետին մէջ, ինչպէս կոյտ մը հազած չղարչը»:

Վարը , Տէրպապ, վարը:

— « Միրանեփայլ հորիզոնէն »...

Մակար հեղ մը քահանային նայեցաւ , հեղ մը կնոջ, կարծես օգնութիւն կ՚ա – ղերսէր :

— Կնիկ, տեսա՞ր տղուդ չնորհքը , վա՞յ աւանակ, վա՞յ :

Ու կառափնատին առջեւ կեցող բան – տարկեալին պէս յուսահատ, ձեռքը կ՚եր – կարէր նամակը իր մատներուն մէջ ճը – մըռթքելու, երբ քահանան լուսանցքին վրայ նչմարեց մանր դրերով յետ դրու – թիւն մը :

— Կեցէր, օրհնած, — ըսաւ քահանան . — « Յ . Գ . Թլկանց Մուսեխէն »...

Մակարի աչքերը բացուեցան յան – կարծ :

« Թլկանց Մուսեխէն 15 ոսկի առի : Յաջողիկայ չաբթուն փոսդին կը յանձ – նեմ »:

— Ի՞նչ կ՚ըսես, տէրպապ,— Մակար չէր հաւատար :

— Հա, Մակար, 15 ոսկին դալ փոս – դային կ՚առնես :

Մակար, ինքնիրմէ ելած, կ՚ուզէր քա – հանան գրկել ու համբուրել: Նամակը ձեռքն առաւ, նայեցաւ, վեր վար դար – ձուց ու նորէն քահանային երկարեց .

— Ղուրպան, Տէրպապ, էն տեղը հեղ մըլ կարդա՛...

×

Այդ օրը , կէս օրէ յետոյ, փալանճի

ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՈՒԹԻՒՆ

—o—

ԽՄԲ.— Այս անուններով երիտասարդա – կան եռանդուն կազմակերպութիւն մը մեծ անուն ու վաստակ ունի Թեհրանի մէջ: Վարչութիւնը որոշած ըլլալով տօ – նել կազմակերպութեան հիմնադրութեան fuանւամեակը, «Ալիք» կը հրատարակէ իր մէկ աշխատակիցին զրոյցը կազմակեր – պութեան նախագահին հետ: Այս զրոյցէն կը քաղենք կարգ մը տեղեկութիւններ «Արարատ»ի գործունէութեան մասին ։—

— Ի՞նչ նպատակով է կազմակերպուել «Արարատ» կազմակերպութեան 20ամ – եակի հանդիսութիւնը ։

— «Արարատ»ի 20ամեակի հանդիսու – թիւնները կազմակերպուել են «Արա – րատ»ի տարիների գործունէութիւնը մեր ժողովրդի լայն խաւերին ծանօթացնելու նպատակով ։

— Կարելի՞ է խնդրել որ յիշեալ հան – դիսութեանց կազմակերպչական աշխա – տանքների մասին, մի չարք տեղեկու – թիւններ տաք ։

— «Արարատ» կազմակերպութեան վարչութիւնը Մայիս 9–14ը, յայտարա – րել է fuաւամեակի Շաբաթ: Այդ հան – դիսութեանց ծրագիրը կազմելու եւ գոր – ծադրելու համար, կեանքի է կոչուել մի յանձնախումբ ։

Յանձնախումբը fuաւամեակի Շաբաթ – ուայ ընթացքում , ամէն օրուան համար fuնամուած մի ծրագիր է մշակել ։

Առաջին դիչերուայ ծրագիրը պիտի ներկայացուի Իրանի պատկերասփիւռէ: Հայերէն եւ պարսկերէն լեզուներով կ'ընթերցուի կազմակերպութեան սոր – ծունէութեան զեկոյցը եւ ապա կը ցու – ցադրուին ֆիլմեր կազմակերպութեան կեանքէ ։

Երկրորդ դիչերը Հայ Ակումբի սրա – հում պիտի կազմակերպուի մի քոքթէյլ, որին հրաւիրուելու են Թեմիս Առաջնոր – դը, Ազգային Մարմինների ներկայացու – ցիչները, Մարմնակրթական կազմակեր – պութեան պետական պաշտօնեաները եւ մի չարք բարեկամներ ։

Այդ դիչեր, « Արարատ»ի քսան տարի – ների կեանքում ախոյենական կոչման արժանացած անդամները, իրենց չքանը – չաներով պիտի մասնակցին քոքթէյլին ։

Ներկայիս , պատրաստւում է 40 էջնոց մի բրոշիւր, ուր պիտի ամփոփուի կազ – մակերպութեանս քսան տարիների գոր – ծունէութեան պատկերը ։

Ցիչեալ բրոշիւրը կազմում է Նորայր Պահլաւունին ։

Երրորդ դիչերը « Արարատ»ում տեղի կ'ունենայ կազմակերպութեան նախկին անդամուհիների ընդհանուր հանդիպում ։

Այդ երեկոն կարելի է կոչել «Վերյի – շումի երեկոյ »։

Զորրորդ դիչերը «Արարատի» սրա – հում, պիտի կազմակերպուի դեղարուես – տական երեկոյ ։

Պիտի մասնակցին կազմակերպութեանս բոլոր Միութիւնները, նախապէս պատ – րաստած իրենց fuնամուած ծրագրերով ։ Կը ներկայացուի կէս ժամ տեւողու – թեամբ մի վոդվիլ, ելոյթ կ'ունենայ « Արարատ»ի երգչախումբը: Շուրջ մէկ ժամ կ'ունենանք սկաուտական եւ մար – զական ծրագիր ։

Հինգերորդ դիչերը նոյնպէս «Արա – րատ»ում , տեղի կ'ունենայ կազմակեր – պութեան ներկայ անդամ – անդամու – հիների ընդհանուր հանդիպումը ։ Այդ առթիւ եւս մշակուած է յատուկ ծրա – գիր ։

Վեցերորդ դիչերը Հայ Ակումբի սր – րահում, պիտի կազմակերպուի մի երե – կոյթ ։

Բացի կենդր. յանձնախումբէն, դանա – ղան աշխատանքների համար կեանքի են կոչուել մի քանի ենթայանձնախմբեր ։

Ներկայիս կազմակերպութեան բոլոր անդամ – ուհիները աշխատում են ամէն կերպ օգտակար լինել, այս չքեղ տօնա – կատարութեան աշխատանքներին ։

— Կարելի՞ է խնդրել, որ Միութեան հիմնադրման եւ հիմնադիր անդամների մասին , համառօտ տեղեկութիւն տայիք մեր ընթերցողներին ։

— 1940ական թուերին , Թեհրանում պատանեկան մշակութային հինգ Միու – թիւններ կային՝ « Լոյս ու միտք», «Ար – չալոյս», «Րաֆֆի», «Շանթ» եւ «Կայծ» անուններով, որոնց իւրաքանչիւրի ան – դամների թիւը հասնում էր չուրջ 25ի ։

1944 թուին, յիչեալ Միութեանց վար – չութիւնները, առաչնորդուելով «Միու – թիւն ուժ է» նշանաբանով, զգան որ ի – րենց անդամների ուժերը միացնելով՝ աւելի մեծ նուաճումներ կարելի է կա – տարել: Ուստի 1944 Յուլիս 4ին, յիչեալ Միութիւնների անդամներից դումարուած մի ժողովում, նախկին միութիւնները չեղեալ համարուեցին եւ հիմնադրուեց « Հայ Պատանեկական Մշակութային Մի – ութիւնը »։

1946ին « Պատանեկական» մակդիրը փոխուեց « Երիտասարդական»ի եւ Մի – ութիւնը կոչուեց «Հայ Երիտասարդական Մշակութային Միութիւն»: Այս Միու – թեան հիմնադիր անդամների թիւը հա – շում էր 124ի: Եւ մէկ տարի չանցած հա – տաւ 300ի ։

Առաջին չրջանում, Միութեան կենդ – րոնատեղին նախկին իտալական ակումբի չէնքն էր ։

1949 – 50ին Միութիւնը կոչուեց Հայ Մշակութային «Արարատ» Միութիւն : Այս թուականին մի քանի ուրիչ Միու – թիւններ եւս միանալով նախկին Երիտ. Միութեան, իրենց համար ընտրեցին նախկին Երիտ. Միութեան մարզական բաժնի անունը, որ կոչւում էր «Ար – րատ » ։

Միութիւնն այդ անուան տակ աչխա – տեց մինչեւ 1961 թուականը : Այնուհե – տեւ աչխատանքները ապակենտրոնացնե – լու համար, Միութեան մէջ աչխատող իւրքանչիւր բաժանմունք փոխուեց ա – ռանձին Միութեան եւ Միութիւնը կոչ – ուեց Հայ Մշակութային «Արարատ» Կազ – մակերպութիւն:

— «Արարատ»ի քսանամեայ գործունէ – ութեան ընթացքին, ի՞նչ յատկանչական դէպքեր են պատահել ։

— Յատկանչական դէպք կարելի է հա – մարել, ներկայ կենտրոնատեղիի սրահի այրուիլը : Դէպքը պատահեց Միութեա – նս տասնամեակի տօնակատարութեան նախօրեակին: Թէեւ այս դէպքը նիւթա – պէս մեծ վնաս պատճառեց Միութեանս , բայց նրա գործունէայ անդամները չյու – սահատուեցին , այլ Միութեան տաս – նամեակը տօնակատարեցին սինեմա Դի – անայում : Թեհրանի Հայութեան օգնու – թեամբ, Միութիւնը կարողացաւ գոր – ծանել իր նիւթական կորուստը ։

Հրաւիրել ենք յայտնի հայ դրագէտ – ներ՝ Սիմոն Վրացեանին, Շաւարշ Նար – դունու եւ Մուշեղ Իշխանին ։

Միութեանս այցելութիւն է տուել նաեւ Կարդինալ Աղաջանեանը ։

Ուրիչ կարեւոր դէպքեր չատ են պա – տահել, որոնք բոլորը կը յիչատակուեն քսանամեակի առթիւ հրատարակուելիք բրոշիւրի մէջ ։

Ոչ ոք կարող է ուրանալ «Արարատ» կազմակերպութեան բացառիկ դիրքը Ի – րանի հայ իրականութեան մէջ: Նա քսան տարի չարունակ կարողացել է մնալ իր վեհ կոչման վրայ եւ պիտի ասել որ, ար – դարացրել է իր վրայ դրուած յոյսերը ։

Յուսանք որ, աւելի ուժգնի թափով ու եռանդով պիտի չարունակի աչխատել իր վեհ զաղափարների իրականացման ճա – նապարհին եւ ապագայում պիտի արձա – նագրի մեծ առաջադիմութիւններ ։

ՀԱՅԱՍՏԱՆ

—o—

ՄԽԻԹԱՐ ԳՕՇԻ ՅԻՇԱՏԱԿ

Պետական համալսարանի ուսանողական 27րդ դիտական դասախօսութիւնը նուիր – ուած է միջնադարեան հայ իմաստասէր Մխիթար Գօչի, անոր մահուան 750ամ – եակին առթիւ ։

Այս առթիւ կարդացուած են 79 զեկու – ցումներ՝ նուիրուած հայ առաքելիրին եւ իմաստասէրին կեանքին եւ գործին ։

ՇՈՒՀՏԱՅԻ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄԸ ԿԱՐԾԻՔԸ

Շուհտայի ծանօթ դիտնական՝ Հանէս Ալֆէն, իր կնոջ հետ չորս օր մնացած է Հայաստան, ուր տեսակցած է Ակադ. Վ. Համբարձումեանի հետ ։

Ջանազան այցելութիւններէ ետք, Հա – յաստանի Հեռադրական Գործակալու – թեան ներկայացուցին յայտարարած է , թէ Վ. Համբարձումեանի անունը ծանօթ է աչխարհի բոլոր դիտնականներուն ան – խտիր: « Ինծի մեծ զարմանք կը պատ – ճառէ, որ Հայաստանի պէս փոքր երկիրի մը մէջ, դիտութիւնը կը զարգանայ այսքան խոր եւ բազմակողմանի ձեւով »։

ՖՐԱՆՍԱՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐՈՒ ԳՈՐԾԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Փարիզէն երեւան ուղարկուած են ֆր – րանսահայ աւելի քան չիսուն նկարիչնե – րու 74 գործեր, որոնցմէ աչքի կը զար – նեն հանրածանօթ նկարիչներ՝ Գարզուի, Ա. Թերանեանի, Բաբայեանի , Ճամճեա – նի եւ ուրիչներու արժէքաւոր գործերը, որոնք պիտի հարստացնեն Հայաստանի պետական պատկերասրահի սիւիւռքի հայ նկարիչներու դանձարանը ։

ԽՈՂԵԴԱՆ

—o—

Բայազի աքլորը կատաղի դիմադրելով եւ յուսահատական թռիչքներ կատարելով օդն է վեր, եւ – եւ էր դնում: Մեծա – ման խորոզները անինայ հարուածելով եւ կացահարելով նրան, որն առանց այդ էլ ուժասպառ էր դարձել , փետրաթափ աբին եւ նրա արնաշաղախ դին վերեւից ղլորելին ձորը ։

— Բայազի աքլորը յաղթուեց ,— բեր – նի բերան դոչեցին հանդիսականները : Շատերը չհանդուրժելով այդ բացարձակ « ննջութեանը, նախատինք տուեցին Ա – խուպի տանը, իսկ Բայազը Լեւոնի հետ ձորն է վար իջնելով, սկսեց քարկոծել Ջաոյի սեւ աքաղաղին ։

— Ո՞ւմ էք խմ արծուին քար ղցում , հիմա ձեր վիզը կը կոտրեմ , — գոռաց Ա – խուպի քուրդը վերեւից ։

— Ապա ինչո՞ւ խորամանկի պէս յար – ձակուեց աքլորիս վրայ ։

— Տղամարդ աքլոր է , կռուի մէջ մը – տաւ , — պարծեցաւ Ջաոյն ։

— Կռուի մէջ պարզ ճակատով կը մըտ – նեն , ոչ թէ դողեղող , — գոռաց Բայազը եւ, ջուրն անցնելով, սկսեց ժողովել իր հաւի բմբուլները ։

— Հաւաքիր, խորոզիդ բմբուլներն ու դնա, իսկի տեսնուա՞ծ բան է, որ չքաւո – րի աքլորը աղա մարդու աքլորին յաղ – թի ,— քմծիծաղով նկատեց Ախուպի քուրդը ։

— Ինչո՞ւ չյաղթեց ,բոլորն էլ տեսան, որ յաղթեց , — բացականչեց Քիչօն ծա – ռի տակից ։

— Բայազի աքլորից ուրուրն է վախե – նում , եթէ մէկ – մէկ դային՝ նա բոլո – րին էլ կը յաղթէր , — աւելացրեց Ծաղ – կանուշը ։

— Ճիշդ է ,— արձագանգեցին ներկա – ները այս ու այն կողմից ։

— Ես Բռնաչէն գաւառի մէջ դժուար է մէկին ու մէկի խորոզը կարողանայ իմ աքլորին յաղթել ,— եղրափակեց Ախու – պի տան մեծաւորը եւ, սեւ կերպասը ուղղելով աչքի վրայ, ուղեւորուեց դէպի տուն ։

Ժողովուրդը ցրուեց ։

Նոյն օրը լուր հասաւ Իրիցանք ։

— Ջօռպայի աքլորը զօռպա կը լինի , — դոչեց Աատուրը՝ խարոյկի կրակը խառնելով ։

ՇԱՂԴԱՄԻ ՀԱՄԱՐ

Խոր աչուն էր ։

Դեղնել – կարմրել եւ տեղ տեղ արդէն մերկացել էին Սեւ սարի անտառները ։ Ծառերն իրենց անղօր ճիւղերը պարզել էին քամու առաջ, որն անարգել թռցնում տանում էր նրանց նախչուն զարդերը, ա – ռատօրէն չաղ տալով քարափների վրայ , ձորերի ու կիրճերի մէջ ։

Տերեւաթափից այնքան բազմազոյն սաղարթ էր կուտակուել Արինօքի ձո – րում, որ մարդիկ դժուարանում էին այնտեղով անցնել : Սալմարդի աղբիւրի մօտ իրար էին խառնուել Աատուրի ըն – կուզենիների եւ Օնէքի տանձի ծառերի բազմազոյն տերեւները : Կատուառաջոր սալորենու կարմրախայտ թփիկը ամուր կառչել էր կաղնու կոթունաւոր տերե – ւից եւ չէր ուզում Ուրաղ Ցակոբի տա – նիքից ձորը գլորուել : Ոսկեհատի հոգա – չէն տնակից ոչ հեռու զաժան քամին դողդոջուն մի տերեւ զարկել էր չոր տատասկի վրայ, թռցնելով, ով գիտէ որ երազական լորենու ծոցից եւ անինայ սեղմելով նրա սրածայր ասեղներին : Այդպէս դժնդակ բախան է երբեմն ամե – նաքնքոյչ հոգիներին չպրտում կեանքի սոսկալի փչերին, անողոքաբար չորթելով իրենց երջանիկ ոստերից ։

Թափւում էին տերեւները եւ աչնան քամին զարաւոր կաղնու ոսկեփայլ սա – ղարթները պոկելով՝ անտառի վրայով բերում լցնում էր Օնէքի բակը՝ թխթըխ – կացնելով նրա լծասարքի եւ մածնոտ խնոցու կողերին, մի քանիսին թռցնելով մինչեւ Ծովասար եւ խաղացնելով Թա – մոյի ջրաղացի չէմքին կենուած ալիւրի տաք թեռների չուրջ։

Տարուայ այն եղանակին էր, երբ ոչ մի դաչտեցի չինական չէր համարձակւում երեւալ Սասնոյ լեռներում, որովհետեւ ճանապարհները արդէն փակւում էին եւ վերջին սառնաչունչ քամին ամենուրեք բարձրաձայն ազդարարում էր, թէ «վաղը ձիւն կը գայ»։

Այդ պահին մի մարդ Արինօքի պե – տակն անցած իր աւանակով խրուել էր տերեւների բազմութեան մէջ եւ դժուա – րանում էր վեր ելնել· ոտքերը չարունակ սայթաքում էին: Գրատի կողերին կա – պած էր մի դատարկ թեռ, որի միջից ե – րեւում էին ընդամէնը մի քանի աւելների ղլուխներ : Տէրը, որ մի կորովի դիւղա – ցի էր, ձեռնափայտով մի քանի անդամ հարուածեց աւանակի մէջքին , պոչից բռնելով փորձեց բարձրացնել , բայց սայթաքելով երկուսով նորից թաղուե – ցին ծով խաչամի մէջ: Նա չուարած վե – րեւ նայեց, կարծես օգնութիւն էր ա – կընկալում քարափին կանդնած խրճիթից:

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ԱՊՐԻԼԵԱՆ ՍԳԱՏՕՆԸ

Ալֆորվիլի եկեղեցւոյ հոգաբարձու – Թիւնը Ապրիլեան Սգատօնը կը տօնէ Սալ Վոլթէրի մէջ։ Ապրիլ 30ին, Հինգշաբթի, ժամը 21ին։ Բարձր հովանաւորութեամբ կաթողիկոսական Պատուիրակ ՍԵՐՈՎԲԷ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿՈՒԱՆԻ ։

Պատուոյ նախագահութեամբ Ալֆոր – վիլի երեսփոխան – քաղաքապետ ՌՈՒՒԻԼ ՊԼԷՕԶԻ ։

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այս կիրակի Ալֆորվիլի Ս. Պօղոս Պետրոս եկեղեցւոյ մէջ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի երիցկին Վե – հանուշ Մերճաւեանցի մահուան Գ. տա – րելիցին առթիւ ։ Կը պատարագէ եւ կը քարոզէ հիւրընդար քաղաքս դտնուող ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴ. ԱՇՃԵԱՆ ։

Կը հրաւիրուին իր յիշատակը յար – դողները ։

ՓՈԽԱՆ ԾԱՂԿԵՊՍԱԿԻ

Ողբ. վահագն Իշխալացեանի մահուան առթիւով Դպրոցասէր Տիկնանց վարժա – րանին կը նուիրեն Օր. Ազատնի Փիրփիր – եան յիսուն, Տիկին Անժէլ Մինէլեան 100 Ֆրանք։

LE LORD

RESTAURANT

★

SPECIALITÉS

ARMÉNIENNES ET HONGROISES

Décor agréable — Prix modérés

PARIS

9, Rue Lord Byron, 9

(CHAMPS-ÉLYSÉES)

★

— Ouvert tous les jours —

Téléphone :

ELY. 07-27

ԾԱԽՈՒ Է

Մեկնումի պատճառաւ, ծախու է ժա – մադրծի եւ ամէն առեւտուրի խանութ մը բնակարանով ։ Դիմել՝

KORES

156, Avenue de Neuilly, NEUILLY

ՆՈՒՐՀԱՆ ՖՐԷՆՔԵԱՆ

Ձեր տրամադրութեան տակ է բոլոր ճամբորդութիւններու համար

ՕԴԱՆԱԻ–ՇՈՓԵՆԱԻ–ԵՐԿԱԹՈՒՂԻ

Դիմել

Agence de Voyage

PARENTY & DESROUSSEAUX

7, Rue de Hanovre — PARIS (2e)

Métro :

4 Septembre ou Opéra

Téléph. : RIC. 79-86

RIC. 79-39

Բաց է ամէն օր,

ժամը 9–12 եւ 14–18

բացի շաբաթէն,

ԿԱՊՈՅՏ ԽԱՉԻ ՕՐԸ ՎԱԼԱՆՍԻ ՄԷՋ

Նախաձեռնութեամբ կապ. Խաչի Վա – լանսի մասնաճիւղին ։ Այս Շաբաթ ժամը 20·30ին, Ֆուայէ Փրոթեսթան, Րիւ Պալզաք ։

Կը նախագահէ ՏԻԿ. ԿՕՇԿԱԿԱՐԵԱՆ

Կը խօսի ՏԻԿ. ՀՈՒՐԻ ԻՓէՔԵԱՆ

Գեղարուեստական բաժին, երգ, սր – տասանութիւն, չարժանկարով պիտի ցուցադրուի Կ. Խաչի Թիւրայի կեանքի դուռնաւոր ժապաւէնը ։

Սիրով կը հրաւիրուի Վալանսի Հա – յութիւնը ։

Մուտքը ազատ է ։

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

Մայր եկեղեցւոյ վարչութիւնը կը ծա – նուցանէ թէ՝ Գրիգորեան եղբայրներէ չնորհակալութեամբ նուէր ստացած է 100 Ֆրանք, իբրեւ մօր Տիկին Վարդանուշ Գրիգորեանի (ծննեալ Զիլինկիրեան) մահ – ուան քառասունքի հոգեհանգստին ա – ռիթով ։

Նոյնպէս ողբացեալ Զարեհ Թուղլա – ճեանի յուշարկաւորութեան առիթով՝ Մինասեան ընտանիքէ (Սէն Ժերմ) 10 ։

× Երեւանէն Գարեգին Ավուդանեան կը փնտռէ իր որդին Վալտիա Գարեգին ։ Աբրոյեան Ցակոբ կը փնտռէ հօրեղբայ – րը Ֆարղինցի Սարգիս Կարապետեան ։ Մելքոն Արէյլի Շարոյեան կը փնտռէ իր երկու զաւակները՝ Արէյեան Գեղամ Մել – քոնի եւ Արէյեան Սուրիկ Մելքոնի ։

Դիմել եկեղեցի ։

HAUTES... GAP ...ALPES

★

HOTEL RESTAURANT DE LA GARE

Տէր եւ Տիկին

ՓԻԷՌ ՋԻԼԻՆԿԻՐԵԱՆ

●

ՀԱՆԳՍՏԱՒԷՍ ՍԵՆԵԱԿՆԵՐ

ԽՆԱՄՈՒԱԾ ՃԱՇ

ԴԱՐԱՍՏԱՆ ԵՒ ԿԱՌԱՏՈՒՆ

Ski — Natation — Patinage

Տարին 300 օր Արեւ

Ալպեան 800 մ. Բարձունք

●

« HOTEL RESTAURANT DE LA GARE »

TÉLÉPHONE : 086

— 1, Avenue des Alpes —

★

ՆՊԱՍՏԱՒՈՐ ԳԻՆԵՐ

T. S. C.

Ձմեռը՝ Օրը 18 Ֆ·

Ամառը՝ Օրը 22 Ֆ·

ՈՎ ՈՐ ԳԱՅ

ՏՆԵՑԻ ԿԸ ԴԱՌՆԱՅ

IMPRIMERIE SPÉCIALE

DU JOURNAL « HARATCH »

32, Rue de Trévise, PARIS (9e)

Լ Ի Ո Ն

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԼԻՈՆԻ ԵՒ ԱՐՈՒԱՐՁԱՆՆԵՐՈՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԷՆ

ՄԱՅԻՍ 2 — Շաբաթ ժամը 20·30ին

Մի՛ զրկուիք, խնամքով պատրաստուած գեղեցիկ եւ շատ յուզիչ ներկայացումէ մը։

THEATRE MUNICIPAL DE VILLEURBANNE, PLACE DE LA LIBÉRATION

ՅՈՒՑԱԴՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԴԵՐՈՒ ՄԱՍԻՆ

(Centre d'Etudes Arméniennes)

Կազմակերպուած Հայագիտական Ուս – մանց կեդրոնի Փարիզի մասնաճիւղին կողմէ ։

Ապրիլ 25էն 30, իրիկուընները ժամը 6էն 10, Մխիթեան սրահին մէջ, 32 Րիւ տը Թրէվիզ, Ա. յարկ ։

Փարիզի Հայագիտիւնը հրաւիրուած է այցելելու այս առաջին փորձը որ յիսնամեակի առթիւ սարքուելիք ընդարձակ ցուցադրութեան մը նախապատրաստութիւնն է ։

Կարեւոր։— Ճոխացնելու համար հաւաքածոն, կը լուսանկարուին մխիթեան փոխ տրուած բոլոր վաւերաթուղթերը։

ԼՈՅՍ ՏԵՍԻ Ի ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃԵԱՆ՝ «ՎԱՐԴԱՆԱՆՔ», ՊԱՏՄԱԿԱՆ ՎԷՊ, Ֆրանսերէն



Les *Vartananc*, les compagnons du Connétable Vartan Mamigonian, sont les héros et les 1036 martyrs qui, en 451, à la bataille d'Avaraïr, se sont sacrifiés à leur patrie. Aux 250.000 hommes du Roi des Rois, aux fameux Immortels, aux éléphants, Vartan ne peut opposer que 15.000 chevaliers et 45.000 manants accourus à son appel. Combat désespéré dont l'Arménie sortira pourtant victorieuse, arrêtant pour plus d'un millénaire l'invasion de l'Occident.

Vartananc est une puissante évocation historique, épique, colorée, animée, grouillant de personnages inoubliables, basée sur une étude et sur une connaissance précise des lieux et des événements. L'on comprend que Louis Aragon ait exprimé le désir de voir traduit le grand livre du dramaturge, poète et historien de l'Arménie Soviétique, T. Démirdjian.

traduit de l'arménien par Dikran Kirazian, présenté et adapté par Victor Gardon. 336 p. 15 F.

STOCK, 6, rue Casimir-Delavigne, Paris 6e

TRICOTS TERZIAN

la plus moderne des fabriques de tricots de la région parisienne

★

3, Rue Poissonnière — PARIS-2 — Tél. : CEN. 93-75

Haratch

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՄԱՐՍԷՅԼԻ ՄԷՋ

Վասպուրականի յաղթական հերոսամարտի 49րդ տարեդարձը եւ մխիթեան քառասնամեակը կը տօնուի, այս կիրակի ժամը 15·30էն մինչեւ 24, Սալ Մազրնօ, 88 Րիւ տ'Օպահեր ։

Կը նախագահէ Պ. ՍԻՄՈՆ ԱՒՏՕՃԵԱՆ Կը խօսի.— Պ. ԱԲՐԱՀԱՄ ԱՐԱՊԵԱՆ Հ. Յ. Դ. Նոր Սերունդի Քրխտափոր խումբը կը ներկայացնէ.— ՀԻՒԱՆԴՏԵՍԸ (դաւեչտ)

Հայկ. պարեր Պօմոնի Զարենց պարախումբի կողմէ

Գեղարուեստական բաժնին կը մասնակցին.— Սարգիս Զէօրէֆեան, Օր. Էլիզ, Շահէ եւ Շահէ Փահոսեան, Ալիս Շահմիրեան, Ժաքլին Փափազեան, Էլիզ Եղիկեան, Վերգինէ եւ Վանիկ Նազարեան ։

Ժամը 20էն կէս դիշեր՝ Եւրոպական պարեր՝ ընկերակցութեամբ ՍԵՐԺ ԿԱՐՕ նուագախումբին ։

Տոմսերը ապահովել.— Պ. Վարդան Պանոիկեան, 27 Րիւ տ'Օպահեր (62·92–32) Յովհ. Հայցագործեան, 15 Րիւ Լոնկ տէ Փափիւսէն (20–05–78), Մեսրոպ Շահինեան, 26 Րիւ Տէ Փըթիթ – Մառի, Պետրոս Նալբանեան, 60 Րիւ տը լա Փալի, (59 – 57 – 70) ։

×

Վիէնի մէջ՝ Մայիս 2ին ։

ՀԱՐԱՁ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ԿԻՐԱԿԻ
26
ԱՊՐԻԼ
DIMANCHE
26 AVRIL
1964

Le Numero : 0,30 Fr.

40րդ ՏԱՐԻ — ԹԻՒ 9995

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — No 9995

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ԿԱՐԵԼԻ՞ Է ԽՈՒՍԱՓԻԼ

Այս հարցումը տուած են յաճախ օրացոյց մարդիկ ահաւոր փոթորիկէն վերջ :

Այսօր, Մեծ եղեռնէն վէց տարի ետք, երբ պաղարիւնով կը քննենք կացութիւնը եւ առաքելոյէն կը վերլուծենք դէպքերը, կուգանք այն եզրակացութեան, որ կարելի չէր խուսափիլ :

1908ի Օսմանեան Սահմանադրութիւնը անկիւնադարձ մըն էր Թուրքիոյ պատմութեան մէջ :

Հայ ժողովուրդը դարերով համբերատարութեամբ եւ հլու համակերպու – թեամբ կրած էր սուլթաններու լուծը, ենթակայ դրացի Թուրք եւ քիւրտ տարբերու հալածանքին ու կեղեքումներուն :

Սուլթան Համիտ ծայրայեղութեան տարած էր հայատեաց քաղաքականու – թիւնը : Ոչ միայն չէր դործադրած բարենորոգումները, այլ համատարած կարգեր կազմակերպած էր կիլիկիայէն մին – չեւ Վոլիս, Սասունէն մինչեւ Սեւ Ծով : Հայը կեանքի ապահովութիւն չունէր համիտեան վարչաձեւին տակ :

Ու երբ յանկարծ 1908ի ամարիւն յեղափոխութեամբ երիտասարդ Թուրքերը իշխանութեան ղլուխ անցան եւ հրապարակ նետեցին «ազատութեան, եղբայրութեան եւ հաւասարութեան» նշանախօսքերը, մեր ոգիները վեռնէն կարեցան : Բարեբախտութիւն հաւատացինք նոր վարիչներուն :

1909ի Կիլիկեան Ջարդերը դաս չեղան մեզի :

Ու երբ 1912 – 13ի Պալքանեան պատերազմը վերջ գտաւ Թուրքիոյ չարաչար պարտութեամբ եւ Ադրիանոպոլի ափերէն մինչեւ Թրակիա ընդմիշտ կորսուեցան օսմանեան կայսրութեան համար, մեծ յոյսերի ենթարկուեցաւ Իթթիհատը, որուն շուրջ համախմբուած էին Թուրք ազդայնամոլ տարրերը :

Մեզմէ մը մոլեռանդ մտաւորականներ՝ Զեki Կէօք Ալփի առաջնորդութեամբ՝ նոր վարդապետութեան մը՝ Թուրանականութեան քարոզիչները դարձան : Համա – Թուրանական մեծ կայսրութեան մը երազով սկսան խանդավառել երիտասարդութիւնը, մանաւանդ համալսարանական ուսանողները :

Սահմանադրութիւնը «Օսմանցի» տիտղոսը տուած էր բոլորին : «Թուրք»ը, որ անարդական բառ մըն էր նկատուած մինչ այդ, ի պատուի դարձաւ « Թուրանճի »– ներուն օրով :

Սուլթան Համիտ իր համիսլամական քաղաքականութեան ջնորհիւ եւ իբրեւ խալիֆա մեծ հմայք ունէր արաբական երկիրներու մէջ, զոր մինչեւ դահընկէ – ցութիւնը պահեց իր մահանին տակ :

Իթթիհատի նորելուկ տեսաբանները առելութիւն քարոզեցին Օսմ. կայսրու – թեան ոչ – Թուրք տարրերուն դէմ, իս – լամ Քրիստոնեայ : Զինայեցին Ա. – րաբներուն, որոնք կարեւոր դերեր կը դրաւէին օսմանեան բանակին մէջ :

Հայերը ամէնէն աւելի նշանակ դարձան Քշնամանքի եւ հարստահարութեանց, Պոլսոյ Քէ դաւառի մէջ, որովհետեւ Պոլանեան պատերազմի վաղորդայնին, երբ Թուրքերուն համար հնչած էր հաչիւ ամու ժամը, Հայերն ալ իրրեւ պահանջատէր, հրապարակ իջած էին եւ Պերլին նի դաշնագրի երաշխաւոր վեց մեծ պե – տութիւններուն կը յիշեցնէին Հայկական բարենորոգումներու ցաւոտ հարցը :

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Ե. Սուրէնեան՝ 1913ին Ազգային Պատուի – րակութիւն մը կը կազմէր Փարիզի մէջ Պոլոս նուպարի նախագահութեամբ :

Նոյն օրերուն Պոլսոյ պատրիարք Զա – էն Աբք. Սղոյ. երեսփոխանական ժողովի քելապետքով դիմումներ կը կատարէր Պոլսոյ վեց դեսպաններուն :

Բարենորոգում կը պահանջէինք ազդու – վին, կաթողիկոսով ու պատրիարքով : Ու կը յաջողէինք ի վերջոյ գոհացում ստա – նալ :

1914 Փետրուար 8ին Թուրք կառավա – րութիւնը ակամայ, դրեթէ ճնշումի տակ կը ստորագրէր Բարենորոգումներու նոր ծրագիրը, որով հայկական վեց նա – հանգները որոշ ինքնավարութիւն կը ստանային, օտար քրիստոնեայ մարզ – պաններու հսկողութեան տակ, Վանն ու Էրզրումը կեդրոն ունենալով :

Մարզպան Հոփ հազիւ Վան հասած էր եւ գործի ձեռնարկած, երբ պայթեցաւ 1914ի պատերազմը :

Թուրքերու հացին լուղ քսուեցաւ : Բարենորոգումներու ծրագիրը քուրջի կտոր դարձաւ : Հոփ իր երկիրը ճամբուեցաւ : Միւս մարզպանը՝ Վէսթենէնկ՝ ժամա – նակ իսկ չունեցաւ Էրզրում երթալու :

Վճիռը արձակուած էր : Ազատում չը – կար Հայերուն :

Բարենորոգումներու ծրագիրը պատ – ռելէ վերջ Թալէաթ, Էնվէր եւ ընկերու – թիւն ամենայն պաղարիւնութեամբ որո – շեցին բնաջնջել Թուրքիոյ Հայութիւնը՝ միանգամընդմիշտ ազատելու համար Հայկական Հարցէն :

Հայկական նահանգները կը դտնուէին դէպի Թուրան տանող ճամբուն վրայ :

Ռուսիոյ սահմանին վրայ հայկական պետութեան մը կազմութիւնը խոչընդոտ մըն էր համաթուրանական երազին իրա – կանացման :

Վանի դէպքերն ու Կովկասի կամաւո – րական չարժումները պարզապէս պա – տըրուակներ էին, տարիներ առաջ կան – խամտածուած ցեղասպանութեան ծրա – դիրը դործադրելու համար :

« Կա՛մ դուք կամ մենք», կ'ըսէր դա – հիճը :

Եւ որովհետեւ ինք աւելի զօրաւոր էր եւ օձիքէն բռնող արտաքին ուժ մըն ալ չկար արհաւիրքի այդ օրերուն, հասաւ իր նպատակին :

Խուսափում չկար մեզի համար :

ՀՐԱՆՏ–ՍԱՄՈՒԷԼ

24 AVRIL 1915 - 24 AVRIL 1964

DEUIL NATIONAL ARMÉNIEN

en souvenir de l'un des plus effroyables génocides des temps modernes : 1.500.000 morts

N.D.L.R. : Nous sommes heureux de reproduire ici, les lignes saisissantes que notre éminent confrère « Le Progrès » (Lyon) a consacrées dans son numéro du 21 Avril (page 3) au premier génocide, qui en Avril 1915, réduisit de moitié le peuple arménien.

Quarante-neuf ans séparent ces deux dates, mais la communauté arménienne de France n'a pas oublié. C'est aujourd'hui, dans toute la France et les pays qui ont recueilli des Arméniens, journée de deuil.

Le 24 Avril 1915, commençait à Constantinople l'un des plus effroyables génocides des temps modernes. Sur une population de 3 millions d'Arméniens, 1 million 500.000 devaient trouver la mort, dans des circonstances épouvantables, sauvagement massacrés par les Turcs.

La moitié d'une population ! Les Arméniens se souviennent, et le 24 Avril 1964 est pour eux une journée de recueillement et de souvenir, souvenir de tous ces hommes, leurs pères, leurs frères, sauvagement assassinés sans raison, sans motif, dans le seul but de « faire disparaître la race arménienne. »

Au cours des siècles, les Arméniens avaient souvent été victimes de massacres, mais ceux de 1915 dépassèrent en horreur et en amplitude tous les précédents.

Le gouvernement turc, dirigé par le parti « Jeune-Turc », décida l'extermination systématique du peuple arménien, ce peuple qui vivait depuis 3.000 ans sur la terre de ses ancêtres, levain de cette terre, élite intellectuelle et culturelle du pays, race laborieuse et industrieuse. Profitant du conflit qui opposait les puissances occidentales, et monopolisait leur attention, les Turcs entreprirent le plus effroyable crime que l'on puisse imaginer.

Le 24 Avril 1915, 600 intellectuels de Constantinople, furent arrêtés par surprise et tués au cours de leur déportation vers l'intérieur du pays. Un seul devait en réchapper, le R. P. Komitas, qui en fut marqué à jamais et devint fou. Et dans tout le pays, dans chaque village, commençait une épouvantable boucherie, hommes fusillés, femmes et enfants enlevés et déportés. Cette race fière et chrétienne fut arrachée à ses foyers, à ses biens et jetée sur les routes, démunie de tout, à la merci des pillards, des bandes d'assassins.

Ce fut une terrible marche, les routes jalonnées de cadavres, les fleuves teintés du sang des innocents, les longues caravanes chassées toujours plus loin, enfants massacrés, femmes violentées. Et ceux qui survécurent au voyage, devaient périr dans les déserts du Sud, après d'horribles souffrances.

On comprend que malgré les années écoulées, les Arméniens n'oublient pas.

La population d'origine arménienne a été invitée par le Centre d'Etudes Arméniennes à commémorer cette journée de deuil national arménien, les commerçants en fermant leur magasin, les artisans et les étudiants en cessant toute activité.

Des offices religieux seront célébrés dans toutes les églises arméniennes de France, sous le haut patronage des autorités religieuses grégorienne, catholique et protestante, à la mémoire des Arméniens morts pour leur foi chrétienne et leur attachement à leurs vertus et à leurs traditions ancestrales.

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ՆԱՒԱՐ անակնկալ կերպով եմէն գացած է, այլեւ օր : Սանաա հասած առեն յայտարած է .— Աստուծոյ առջեւ կ'երդնում – նուիք որ Մեծն – Բրիտանիան պիտի վերընտեսնէք արարական աշխարհէն » :

ԿԱԱԹՈՆ Տէյլի Հերըլտի եւ յայտարա – րած թէ ինքզինքը ի վիճակի կը նկատէ տը կոլը պարտութեան մատնելու «մարդոց հասկցուցի թէ տը կոլէն գատ լու – ծում կայ : չատ մը Ֆրանսացիներու համար տը կոլ տեսակ մը աստուած դար – ձած է : կրնամ փաստել թէ աստուած մը չէ, մահկանացու է, ինչպէս մենք բո – լորս » :

ԹԱՆԿԱՆԻՔԱ եւ Զանզիպար որոնք վերջերս յեղափոխութիւններու ենթար – կուեցան որոշեցին ձուլուիլ «դերիչխան մէկ պետութեան մէջ » :

ՍՈՒՐԻԱՑին հասած լուրերու համա – ձայն, կացութիւնը հանդարտ է եւ Ա – հայի կրօնական ոճները կը կատարուին լռութեան մէջ եւ կը թուի թէ կառա – վարութիւնը կրցած է տէր դառնալ կա – ցութեան : Գահիրէ լուռ կը մնայ մինչ Ի – րաք կը շարունակէ սպառնալ չեչտելով թէ « Իրաք ձեռքերը ծալած պիտի չնստի» ապա մառեչալ Արէֆ հանդիսաւոր կեր – պով գացած է Պաղտատի մզկիթը «պոհ – դութեան ոճնին» եւ արտասանած «բա – ցակային աղօթքը» : Ա.յս ձեւով անգամ մը եւս կը յիշուի թէ կռիւը կրօնական բը – նոյթ ունի :

ԱԹԷՆՔԻՆ յոյն կառավարութիւնը յայտնեց թէ որեւէ հարց չհայ կիպրոսի Թուրքերը փոխանակելու Պոլսոյ Յոյնե – րուն հետ : ՄԱԿի միջնորդը Աթէնք կը հասնի կիրակի ,ապա Լոնտոն պիտի անց – նի : Ա.յն կարծիքը կը տիրէ թէ Աթէնքի խօսակցութիւնները չատ կարեւոր բնոյթ ունին : Թուրքերուն համար, հարցը պարզ է ,միակ լուծումը՝ կղզիին բաժանումն է :

ՊՐԻՍԷԼի մէջ խօսակցութիւնները վերջացած են էքհարատի եւ Թէօ Լրֆէվրի միջեւ : Մոքերու բացարձակ նոյնութիւն կայ համաչխարհային կարեւորութիւն ունեցող հարցերու շուրջ :

ՄՈՍԿՈՒԱՅի Իզվեստիան կը զրէ Քու – պայի առթիւ.— «կղզիին վրայ ամերիկ – եան զինուորական օդանաւերու թռիչքը , ուղղակի բռնարարումն է 1962 Հոկտ.ի Ամերիկայի եւ Խորհ. Միութեան համա – ձայնագրին :

ԿԻՊՐՈՍ ԵՒ ՊՈԼՍՈՅ ՅՈՅՆԵՐԸ

ԱՐՏԱՔՍՈՒԱԾ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԸ ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

Ս. Սինոդի անդամ, Գերպ. Էմիլիանոս եւ Եաքովոս, որ վերջերս արտաքսուեցան Պոլսէն իրենց «վնասակար գործունէու – թեան » համար մամուլի ասուլիս մը տը – ւին Փարիզի մէջ, նախագահութեամբ պատուելի Պէօկնէռի : Ա.յս ինքնաբուխ հանդիպումին ներկայ եղած են քոյր եկե – ղեցիներու բազմաթիւ ներկայացուցիչ – ներ :

Գերպ. Եաքովոս յայտարարած է «մեզի հետ վարուեցան ինչպէս չարագործներու հետ : Մեր անձին միջոցաւ ամբողջ Պատրիարքութիւնն է որ խնդրոյ առար – կայ է : Աստուծոյ եւ մարդոց առջեւ, կը հաստատեմ թէ պատրիարքարանը դաւի մը առջեւ կը գտնուի որուն նպա – տակն է անոր անհետացումը : Պոլսոյ Պատրիարքարանի դատը, դատն է բոլոր քրիստոնեաներուն, բոլոր ազատ ազգե – րուն որոնք կը յարգեն ազատութեան , հաւասարութեան եւ եղբայրութեան ըս – կըզբունքները » :

×

Հայերու վերաբերեալ մեր հարցումին պատասխանելով (Պոլսոյ յոյն պատրիար – քարանին եւ յոյն համայնքին դէմ ձեռք առնուած միջոցները, արձագանգ ունե – ցա՞ն Հայոց պատրիարքարանին եւ հա – մայնքին վրայ), Գերպ. Եաքովոս ըսաւ. — Ցարդ ոչ մէկ չօշափելի նշան . բայց վտանգը կայ եւ սպառնալիք կայ նաեւ Հայերուն վրայ » :

ՀԱՅԿ ՍԷՐԷՆԿԻՒԼԷԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Բազումք ի ննջեցելոց ի հող
երկրի՝ յարիցեն :

Դան· ԺԲ· 2

« Գովք » կ'անուանէ հայ լեզուն այն ողբը, զոր մենք սովոր ենք արտասանել մեռելին վրայ եւ գերեզմանին մէջ: Ու գերեզման, արմատական իմաստով , կը նշանակէ «գովեստի տուն»:

Հին աւանդութեանց բարբառային այս պատառիկներուն կը կապուի բանաստեղծին ցանկութիւնը՝ յեմտահու « լացող մը ունենալ իր վրայ»: Լացող մը, մայր, քոյր կամ սիրական, որ միշտ կենդանագրկնէ չիրիմը, միշտ զարդարէ թարմ ծաղկներով, արցունքի ցօղերը վրան :

Օ՛, մեռելնե՛րն ալ կը մնան դեռ ոռ – մանթիք, լացի երգերու սիրահար, եղե – բամայրերու ողբով հեչտացող, ողջերուն գովքին ու գնահատութեան կարօտ :

Ու վախն ունին որ··· « կը թառամի իրենց յիշատակը »:

Բայց ողջերը չե՞ն միթէ, որ, մահուան սարսափով կամ ունայնութեան անդո – հանքով, կեանքին կ'ընծայեն իրենց խոր– խոր, զոր մենք կ'անուանենք յիշատակ կամ ժառանգ :

Արդարեւ, մեռելներուն վերագրուած ցանկութիւնը, բարին խօսիլ ու բարին միայն լսել՝ «մեկնողին» յիշատակին, կու գայ հին հաւատքէն, որ կը սիրէ մահը անուշցնել եւ ունայնութիւնը ոսկեզօծել արտասուախառն ներբողականներով , փոյթ չէ թէ սկեպտիկներ, ինչպէս ես , լատինական լեզուի ամենահին բառով՝ նուգաս անուանեն ամբողջ այդ արուեստը :

Մարդկային միտքը, սակայն, միշտ թափահարեր է թեւերը, փորձեր է ճախ– րել անողոք ժամանակին մէջ ու սլանալ իրականութենէն անդին ,— պարտութեան մատնել մահը, հասնիլ յաւերժութեան : Այդ տենչն է որ ստեղծեր է նիւթական եւ իմացական յիշատակներու ժառանգու– թիւնը, այն զոր կը կոչենք մշակոյթ , քաղաքակրթութիւն, միակ ստորգելին մարդկութեան : Թռիչքի իւրաքանչիւր փորձ նիւթական յիշատակ մըն է ձգեր, ու նիւթական ժառանգութեանց դար ընդ դար բարդումով կազմուեր պատմութեան փառքը եւ պարծանքը, ի՞նչ փոյթ թէ, երբեմն, նիւթական այդ յիշատակներն անգամ վկայութիւններ են ունայնու – թեան, ինչպէս են փարաւոններուն բուր– գերը, որոնց հարիւր հատը պիտի ուզէի փոխանակել այդ օրերէն մնացած մէկ ամբողջական գիրքի հետ, վկայարան – ներուն ամէնէն թանկագինը կամ , եթէ կ'ուզէք , յաւիտենականութեան զարպա– սին դուռը :

Ես հասայ արդէն իմ ըսելիքիս :

×

« Ո՞վ, աւելի քան ինքը, հաւատարե – ցաւ Գիւլէսի՝ իր ընչաւիրութեամբ: Ո՞վ ունեցաւ այնքան հարստութիւն որքան ինքը՝ Գիւլէս: Ո՞վ ունեցաւ այծերու եւ ոչխարներու այնքան բազմաթիւ հօտեր որքան ինքը՝ Գիւլէս: Ուրիշ ի՞նչ ըսեմ դեռ՝ Գիւլէսի համար : Անիկա բախտա– ւորներուն բախտաւորը եղաւ կեանքի մէջ, երջանիկ՝ ամէն բանի մէջ: Աւա՛ղ, հողի ափ մը բաժին միայն ունի այսօր , այստեղ »:

Այսպէս կը ղրէր յոյն, մեծագոյն , հնագոյն դամբանագիրներէն մին, Լէո – նիդաս, իր օրերու ամէնէն հարուստ աղ– գակիցին մահուան առթիւ, — ահա ձեզի նմոյշ մը գրական հին սեռէ մը, ուր բա– նաստեղծութեան բարկ դինիին կը խառ– նուի հեղնանքին լեզուանոյշ համը : Ա – հա ձեզի կեանքի լաւագոյն քննադատու – թիւնը :

Հարուստ մը չէր Հայկ Սէրէնկիւլեան: Իր հարազատները, այսօր, կը գրեն լա – ւագոյն դամբանագիրը՝ հաստատելով « Հայկ Սէրէնկիւլեան Հրատարակչական Հիմնադրամ» մը, որ կը տրամադրէ տը– պագրել տարեկան մէկ հատոր, գրական ստեղծագործութիւն կամ ակադեմական աշխատութիւն , հեղինակը ըլլայ Հայ թէ օտար : Մէկ պայման.— Հարստացնել հայ մշակոյթին կալուածը :

Ահա նման պարագաներու առթիւ է որ կը գործածուի Ֆրանսական հին իրաւա– բանութեան սա խորհրդաւոր տարազը,— le mort saisit le vif,
որ թարգմանի՝ մեռելը իր ժառանգու – թեամբ կը մտնէ եւ կ'ապրի ողջին մէջ : Յօրինակ այլոց եւ մանաւանդ Ամերիկա– յի Հայերուն , որոնց ժառանգութիւնը , եկեղեցաշինութեամբ կամ այլ ձեւերով, միշտ կ'երթայ օտարին :

Հայկ Սէրէնկիւլեան մեռաւ, բայց չու– զեց « լացող մ'իր վրան»: Մեռաւ, բայց չուզեց ունայնութիւնը պճնել պերճ ձի – րիմով մը , ոչ ալ եկեղեցիի մը դմբեթին չինութեամբ: Գտաւ լաւագոյն ձեւը ժա– մանակին թշնամութեանց յաղթելու, հայկական յաւերժութեան ծառայելու , մահուան յաղթելու : Թաղուեցաւ՝ մեր– ժելով լացը, որու տակը կը չորնայ վաղը, մերժելով քարը, որ կը մամռոտի վաղը: Քնացաւ միայն՝ ըստ քրիստոնէական վարդապետութեան, այն վստահութեամբ թէ «բազումք ի ննջեցելոց ի հող երկրի՝ յարիցեն»:

Այսպէս, ամէն տարի, որոշ օր մը , իր հարազատները պիտի երթան գերեզման՝ ըսելու· « Արի՛ որ ննջեսդ եւ կանդնեա՛ց ի մեռելոց» (Եփ· Ե· 4): Եւ Հայկ Սէ – րէնկիւլեան պիտի ելլէ գերեզմանէն, կուրծքին վրայ սեղմած դիրք մը, ընծայ բերելու համար հայ մշակոյթին եւ ի փառս հայ հանճարին:

×

Հայկ Սէրէնկիւլեանը ճանչցայ երկու առթիւ .

1·— Փարիզի Հայ Մշակոյթի Տունը այն միա՛կ ձեռնարկն է որ խանդավառած է զիս՝ վերջին 40 տարիներու հաւաքա – կան ամուլ աշխատանքներու մէջ: Հին հայկական իշեւաններուն նման, երբեմն «հոգետուն» կոչուած , որոնք կը հաս – տատուէին օտարութեան մէջ՝ հայրենա– կան կեանքի կրկներեւոյթ պարզեւելու համար պանդուխտներուն, ծրագրուե – ցաւ հիմնել Հայ Մշակոյթի Տուն մը, այս քաղաքին մէջ, համախմբելու համար ե – րիտասարդական եւ մտաւորական շար – ժումներու վարիչ ջիղերը, միաւորելու համար մշակութային հաւաքական աչ – խատանքի այլազան ձեւերը : Կա՛րճ,— աշխարհական վանքի մը վերածելու հա – մար այս բազմայարկ չէնքը,— գալար տանիքով՝ մարզական խաղերու համար, թանգարանով՝ յեղափոխական ներչըն – չումներու համար, բազմաթիւ դրասեն – եակներով, իրրեւ փեթակ՝ աշխատող մե– դուներու, կապոյտ Նաչ կոչուին անոնք թէ Նոր Սերունդ :

Հայկ Սէրէնկիւլեան ընտրեց այս աչ – խատանքը իրրեւ իր ընկերային կեանքին նպատակ, ստանձնելով ոչ միայն վարիչի դերը, այլեւ պահանջուած նիւթական զոհողութիւնը՝ իր կարողութեան չափով:

Ես, անձարակ մշակ՝ գործնական կեանքի մէջ, անսպառ ծրագրող՝ տեսա– կան դեռնի վրայ, մտայ յանձնախում – բին մէջ՝ Հայկ Սէրէնկիւլեանի մղումով միայն :

— Ես ի՞նչ կրնամ տալ, կ'ըսէի ղէժ – կամակութեամբ :

— Դադափա՛ր, միայն դադափար, կ'ը– սէր ինծի :

Կը խորհէի թէ կարելի է այս ձեռնար– կով դարմանել ճախողութիւնը, զոր կրե– ցի ուրիշ աւելի մեծ, աւելի փառաւոր ծրագրի մը գործադրութեան մէջ, (կ'ակ– նարկեմ գիւղատնտեսական միաբանու – թեան կամ աշխարհական վանքին, զոր պիտի հիմնէինք Զոմի անունով, միացնե– լով միտքի եւ բազուկի մշակները , — մաքէբն իսկ պատրաստած էի, չտեսրու հիացման առարկայ) :

Այժմ, դեռ կանուխ է խօսիլ Փարիզի այս վերջին ձեռնարկին մասին: Բայց երբ գրուի պատմութիւնը, պիտի չմոռցուի Հայկ Սէրէնկիւլեանի դերը, ինչպէս բե– րած զոհողութիւնը եւ խանդավառու – թիւնը :

2·— « Ոսկի Կամուրջ» անուանեցինք այլ ծրագիր մը, որու նիւթական հողն ստանձնեցին Սէրէնկիւլեանները՝ հայր ու տղայ, խոստանալով ալակիցներ գըտ– նել, ծրագրին գտած յաջողութեան չա – փով: Մեր գլխաւոր նպատակն էր կապ – մակերպել մտաւորական ուժերու հան – դիպումներ՝ զաղութէ զաղութ ոստում – ներով, իրարու ծանօթացնելու, իրարու հետ մտերմացնելու եւ արտասահմանեան գրողներու միջեւ կապ հաստատելու ա –

ՀԱՅԿ ՍԷՐԷՆԿԻՒԼԵԱՆԻ

(ՄԱՀՈՒԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԹ

—o—

Անցեալ տարի, գարնան այս պատ– րերուն, մեզմէ յաւիտենապէս կը բա– նաւէր Հայկ Սէրէնկիւլեան, Փարիզի զաղութի ծանօթ դէմքերէն մէկը :

Հայկ Սէրէնկիւլեանը ես ճանչցայ այս աւելի քան երեսուն երկար տար– ներէ ի վեր, իրրեւ մարդ, իրրեւ գործ– կ'ուզեմ խօսիլ անոնց մասին, որոնք լուսաւոր յիշատակը պղնիւ բարեկա– եւ հաւատաւոր Հայուն :

Ցեզափոխական մեծ անուն մը կր– ան եւ մեզի կուգար Հայաստան պ– հի ամէնէն բարձր եւ ամէնէն յան–

ռաջադրութեամբ: Առաջին կամա– Փարիզ – Պէյրութ՝ իր Գահիրէ – Ե սաղէմ – Թեհրան – Հալէպ կամրջա– խով : Երկրորդ կամուրջը՝ փարիզ– Եորք: Այս ծրագիրը՝ որպէսզի դրուի գաղութներու լճացումին, նո– դնենք եւ թարմացնենք մտքի ափը : այս չարժումով ոգեւորենք գաղութ– րը: Առաջին յաջողութենէն ետք՝ ներկայացնէի այլ նոր հեռանկարներ :

Այստեղ եւս Հայկ Սէրէնկիւլեան տուաւ ոչ միայն տրամադրութիւն թական գոհողութեան, այլեւ գնահա– թիւն, աշակցութիւն, խանդավառու– եւ հաւատք: Մեր սիրելի ընկերը կր– րէր չրջապատուիլ երիտասարդ ուժե– եւ երիտասարդ միտքերով: Գնահա– նորը, որոնել թարմը, հասկնալ հանդը, կշռել ծանրութիւնները, – րողութիւններ են որ հետզհետէ կը– նան հաղուագիւտ : Կան որ չեն ժամացոյց կարդալ, կան որ չեն թէ որո՛ւ ժամացոյցին վրայ լարն– րենց ժամացոյցը, այլ մանաւանդ շատ քիչեր կան որ դիտեն թէ որու հաճոյք է աշխատիլը :

Ես միշտ ըսեր եմ ու պարծենցեր – Հաճոյք է ինծի հետ աշխատիլ

Պարզ այն պատճառով որ պիտի նախ առնել աշխատանքի ընկերս յաճախ քան աշխատանքի ընկերոջ կռնակն ելլելս : Քառակուսի չեմ ես , խատանքի մէջ՝ բոլորակ անիւ եմ յեսոյ չեմ սիրեր քար գլորել ընկեր ոտքերուն առջեւ: Ահա աշխատան– գնակս :

Ես տեսեր եմ նաեւ որ հաճոյք կր Հայկ Սէրէնկիւլեանի հետ աշխատի

Ախո՜ս , չէայ հիմա, յիշատակ միայն որ կը թրթռայ յաւագին : Ի կարծես որ կուգայ իր գործին վրայ

— Բայց բա՛ւ է, բա՛ւ է վիշտը բախ լեր, ընկեր Հայկ, կէս գործդ կը չարունակուի :

Շ· ՆԱՐ

(*) Իմ կեանքիս պատմութիւնն է որ կը պատմեմ: Այս էջերը գրուած են օրը օրին, առտուան պատահածը՝ երեկոյին կամ յաջորդ օրը: Ամսորի կեանքիս շըր– ջանէն մաս մըն է այս բաժինը:

ԱՅՆ ՍԵՒ ՕՐԵՐՈՒՆ

—o—

Ամաշ, 1 Օգոստ· 1915

Երէկ(*) տունին ամբողջ կահ–կարա – սին, մինչեւ աւելորդ անկողինները ծա – խել եաք, երբ չուլի մը տակ քնանալու գացի, զգացի որ անօթի էի : Կաոր մը չոր հաց ծամած էի, բան մը կերած ըլ – լալու համար: Աստղերուն նայեցայ , ժպտուն եւ ուրախ, երբեք սիրտս չորա– մեցաւ: Քանի մը օր եաքը, երբ այս չոր տունէն ալ բաժնուիմ, քարերու վրայ պառկելու ժամանակ, պիտի ունենա՞մ արդեօք այդ չոր հացի կտորը, զոր ճա – շակեցի անտրտունջ :

2 Օգոստոս, Կիրակի

Այսօր արդիւնած էր բան ծախել : Հա– կառակ այդ արդելքին, պատուհաններուն ապակիներն անդամ ծախեցինք : Ի՞նչ ընենք, դրամի պէտք ունինք : Ցետոյ ին– չո՞ւ Թուրքին թողունք :

Ամէնէն փոքը եղբայրս , որ տակաւին մէկ տարուս չկայ, հիւանդ է· լալէն յոդ– նած՝ ինծի կը նայի :

Մայրս կ'աշխատի ծախել տունին վեր– ջին յիշատակը, եւ երբ կ'երեւին ժան – տարմանները փողոցին ծայրէն՝ դուռը կը փակէ եւ կը սպասէ դրան եաեւ: Քիչ եաքը հայհոյէ եւ ծեծ ,— ժանտարմանե– րը դուրսը, փողոցին մէջ կը ծեծեն ա – նոնք որ կը ծախեն իրենց տան կարա – սիները :

3 Օգոստոս

Առտուն կանուխ կ'արթննամ, եւ հի – ւանդ աղբարիկիս ձայնը կը լսեմ : Կա – խօրրանէն կ'երդէ ·

— Է՛, Է՛, Է՛···

Ուրախութեամբ ականջս կը լարեմ , մտիկ կ'ընեմ: Այսօր բաւական լաւ է · մայրս կ'աշխատի քնացնել զինք, որպէս– զի կարենայ չարունակել «մեծ ճամբոր – դութեան » պատրաստութիւնները: Օրօր կ'երգէ, մինչ փոքրիկ հիւանդը արձա – գանգ կուտայ օրրերգին վերջին վանկե – րուն ·

— Է, Է՛, Է՛···

— Կը սիրեմ այդ պիւլպիւլը, կ'ըսէ մայրս՝ օրրերգը ընդհատելով :

Ուրախ եմ , այսօր , այդ ձայնով :

4 Օգոստոս

Գիւղը , տխուր, իր ցաւին մէջ փաթ – թուած՝ կը մխայ: Մանուկները, սա – կայն, փողոցները կը լեցնեն իրենց աղ – մուկով : Մոռնալու համար օրուան ցա – ւերը , ընկերոջ մը հետ դուրս ելայ զիւ– ղէն եւ դաշտերուն մէջ խաղացինք մա – նուկի պէս : Իրիկունը վանքի տղոց հետ անցուցի :

Ա՛խ, ինչու հօրմէս լուր չի գար: (Զինուոր է Ապրիլ ամիսէն ի վեր):

5 Օգոստոս

Երէկ վանքը պաշարեցին: Ներսիննե – րուն յիմարութիւնն էր պատճառը: Մա – սունքները համարձակ դուրս կը հանէին, միւսիւրը լուր առաւ, գրաւեց եւ ժան – տարմաններով պաշարեց վանքը: Օրեր ա– ռաջ աշխատեցանք համոզել վանահայրը, մտիկ չըրաւ · եւ երբ խելքը տուն եկաւ, ուշ էր :

Գիւղին մեծերը հաւաքեցին , վեհարան տարին: Ցետոյ մունետիկը պոռաց թէ այրերը պէտք է հաւաքուին կառավար – չատան առջեւ· ով որ չի ներկայանար , պիտի աքսորուի :

Ծանօթներուս պատմեցի թէ Առափա– գարի մէջ ալ այս ձեւով սկսաւ ողբեր – գութիւնը : Ցորդորեցի պահուըտիլ : Վախկոտները գացին :

6 Օգ

Ցեծը սկսաւ : Զէթէ Իպրահիմ նստած է վեհարանին մէջ եւ փաթ– լծած գիւղին մեծերը : Իբր թէ ան– ցին մէջ երեք ռումբ գտած են : Ի– րոյեան ազատեցաւ : Իրիկունը մեծ– իր խումբը, իբր թէ դէպի Գոնիա : Պ– գաքը Իզմիթէն պիտի անցնին Ցովհ· վարդապետ (Ամաշցի) մնաց գացիներուն հետ :Ոաքի չի կրնար նիլ, ցեծցէն ուռած են ոտքերը: Ի– եւ գիւղին բոլոր մեծերը, ցերուկ դիկ :

Այսպէս վանքին կղերականը դարձեալ ազատեց իր օձիքը : Կը ա– լինք ազատութեան օրերուն : Ցան– թի՛ւն:

7 Օգ

Գիւղացի վինուոր մը, փախած պիւղ հասաւ: Պոլիսէն կուգայ: Լո– հայրս ալ Պոլիս կը գտնուի, փո– փորձեր է բայց բանուեր : Նորէն իր նա՞կը տարին, թէ աքսորեցին: Ա– կարենայի ատոյգ լուր մը առնել սին :

(1 Շար·)

ԾԱՌԱՅԵԼ

—o—

Տպաւորութիւնները զրոս կ'ունենանք դէպքի մը, կամ դէմքի մը գործած ազ – դեցութեանց մասին, անջնջելի կը մնան որքան ժամանակը կ'անցնի , մէկ խօսքով չեն կորսուիր , կ'ապրին մեզի հետ :

1919ին, Պոլսոյ զանազան որբանոցնե– րէն հաւաքուած երկու հարիւր որբերս կ'երթանք Արմաշ, հոն, նոր հիմնուելիք երկրագործական վարժարանը ուսանելու համար :

Երկու հարիւր որբեր՝ եղբայրացած Արաբիոյ անապատներուն մէջ : Հայաս – տան բնաւխարհի զանազան չրջաններու ներկայացուցիչներս՝ փունջ մը ներդաշ– նակ, հայրենի բուրմունքով օծուն կ'եր–

օր առաջ նոր ծրագիրներ կ'որոճար հայ պրագէտներուն մասին, հրատարակչա – կանի մը եւ «ոսկի կամուրջ»ի մասին : Կը սպասէր Նարդունիի վերադարձին, վերջ– նական ձեւ մը տալու համար այդ բոլո – րին :

Այո՛, չատ բան կարելի է գրել անհե – տացող մեծ սերունդին իւրաքանչիւր ան– դամին մասին :

Մտածում մը կուգայ կը կառչի մտքիս , ամէն անգամ : Հերոսութեան մասին է ան եւ այդ գաղափարին չուրջ գործուած անարդարութեան մը :

Ի՞նչ է հերոսութիւնը եւ ո՞վ է հերո– սը : Ա՞ն , որ իր կեանքի մէկ չրջանին , չաճախ մէկ չատ կարճ չրջանին, հերո – սական արարքի մը մէջ գտնուած է , տե– ղորի ենթարկած ազգին թշնամին, ճա – կամարտ մը եղած , չհած կամ պարտը– ւած , նահատակուած չաճախ : Ա՞ն է միայն հերոսը : Հապա այն մի՞ւսը, ո – րուն պակսած է թերեւս հերոսանալու ա– ռիթը, բայց որ իր ամբողջ կեանքը ի սպաս դրած է նոյն իտէալներուն : Հա – պա անո՞նք , այն բիւրաւորնե՞րը, որոնք տասնեակ տարիներ , յիսուն , վաթսուն տարի չաճախ , ամէն օր , ամէն ժամ , ի – րենց լաւագոյնը տուած են, իրենց մըտ– քին լոյսը, իրենց սրտին հեւքը , ամէն օր քամած իրենց արիւնը, կաթիլ կաթիլ, լեցնելու համար նոյն սրբազան սկիհը :

Հերոսներ չե՞ն անոնք : Ու, ի վերջոյ կեանքի մը դեղեցկութիւնը, կեանքի մը արժէքը գումարը չէ՞ անոր պարունակած առօրեայ պզտիկ արարքներուն եւ որոնք սակայն չատ աւելի ծանր կը կշռեն , պէտք է կշռեն, արդարութեան նժարին վրայ :

Այս մտածումը կուգայ ու կը լուսա – ւորէ հաւատաւոր Հայուն, պղնիւ բարե– կամին, Հայկ Սէրէնկիւլեանի անմոռա – նալի յիշատակը :

Կ. ՓՕԼԱՏԵԱՆ

մէկ վայրէն ,— կարինէն :

Այս երկու պարագաները թերեւս անոր կատարելութեան չունէ մը, հե – ռատեսութիւն մը եւ որ սակայն, դուռ – գութիւն չէր : Ան հպարտ էր, այո՛, կար– ծելէն աւելի, հպարտ՝ Սէրէն – նոյ գաւակ ըլլալուն, բայց հպարտ էր ա– կնկալութեան մը պատկանե– լուն, հաւատաւոր Հայ մը ըլլալուն : Հպարտ էր ի՛նչ Հայութեամբ :

Մտերմութեան մէջ բարի մարդ մըն էր, հաղորդական, յուզական, միչտ խանդավառ : Միչտ պատրաստ զոհողու – թեան որեւէ լուրջ ձեռնարկի համար : Մասնաւոր հոգածութիւն եւ խանդավառ – տանք ունէր հայ մչակոյթի ծառայողնե– րուն, ուսանողներուն հանդէպ մանա – ւանդ :

Իմ ծանօթութիւնս կը սկսի արդէն այդ չրջանէն, երբ հեռաւոր երկրէ եկած ու– սանող մըն էր Մարսէյլի մէջ :

Շատ աւելի եռուն եւ խանդավառ էր հայկական կեանքը այն ատեն, Միջերկ – րականեան մեր հոծ գաղութին մէջ : Եւ Հայկ Սէրէնկիւլեան կեղրոնական դէմքն էր անոր :

Ամէն տեղ էր ան, ազգային, կուսակ – ցական, բարեսիրական, մարզական եւ գրական ամէն ձեռնարկի մէջ : Անխոնջ , խանդավառ , հասնելով ամէնուն , ա – ջակցելով ամէնուն, չխնայելով ո՛չ իր ժամանակը, ո՛չ իր քսակը եւ ո՛չ ալ իր սիրտը :

Եւ մտածել թէ այդ ամբողջ տարինե – րուն ընթացքին ան կը կիրարկէր ամէնէն սպասիչ եւ ամէնէն կլանող արհեստնե – րէն մէկը : Փոստպանութիւն կ'ընէր հա – մալսարանական Հայկ Սէրէնկիւլեանը :

Սանասարեանէն եռք ուղարկուած էր Եւրոպա, առաջին համաչխարհային պա– տերազմի նախօրեակին, Նաւսիի երկրա – գործական վարժարանը, ապա անցած էր Ժընեւ, ընկերային դիտութիւններու հե– տեւելու համար : Մասնաւոր յուզումով եւ յափշտակութեամբ կը յիչէր իր կեան– քին այդ լուսաւոր տարիները, երբ ճանչ– ցած էր Դաշնակցութեան մեծ դէմքերը , մտերմացած անոնցմէ չատերուն հետ :

Զինադադարէն եռք եղած էր ուսու – ցիչ, անօքէն : Կազմակերպած Արմաշի երկրագործական վարժարանը, հաւաքե – լով երկու հարիւր ուչիմ որբեր : Քեմա – լական չարժման հետեւանքով, իր նա – խաձեռնութեամբ զանոնք փոխադրած էր Հայաստան : Իր աչակերտներէն ես ճանչ– ցած եմ գոնէ երկուքը : Առաջինն էր տարաբախտ Վաղդէն Շուչանեանը : Երկ– րորդը՝ իմ սիրելի հայրենակիցս է , հա – ւատաւոր այն Հայը, որ կը բնակի Կրը – նոպլը եւ որ կը կոչուի Սիսակ Սիսլեան : Նուիրեալ մը , մեր ազգային խոհերնե – րուն :

Դեռ չատ բան կարելի է գրել Հայկ Սէ– րէնկիւլեանի ազգօգուտ աչխատանքնե – րուն մասին : Իր վերջին տարիներուն դե– դեցկագոյն գործը՝ Փարիզի Մչակոյթի Տունն էր, որուն իրագործման համար ոչ մէկ ջանք խնայեց : Մահուրնէն քանի մը

թանք Արմաշի Զարխափանին օգնու – թեան, որպէսզի օգնէ մեզի ու մենք պատրաստուինք ծառայելու մեր նուիրա– կան հայրենիքին եւ մեր տառապած ժո – ղովուրդին :

Արմաշի մէջ : Սեպտեմբերի երե – կոյ մը սուլիչը կը սուլէ : Ամէն օրուան սուլիչին ձայնը չունի այդ իրիկուան հնչած սուլիչը :

Բոլորս կարճ տարատով կը զգանք տար– բերութիւնը սուլիչին երկար հնչիւննե – րուն : Ու չչուկ մը բերնէ բերան կը հաս– նի մեր ականջներուն. « Տնօրէնը պիտի խօսի » :

Շարքի կեցած լռութեան մէջ կը սպա– սենք Տնօրէնին, որ դեռ անծանօթ մըն է մեզի համար :

Կը սպասենք, բայց իւրաքանչիւրս երե– ւակայութեամբ կը բաղդատենք հինը նո– րին հետ՝ միչտ նորին անծանօթ :

Ու հեռուէն կուգայ մեր նոր տնօրէնը, ուսուցչական կազմով : Արդէն կը նչմա – րենք անոր բարձր հասակը, հաստատ քայլերէն կը զգանք քալած վայրերը : Լռութեան մէջ բարեւի կը կենանք սկա– ուտական բարեւով :

Կ'ողջունէ մեզ իր հայրական զգացում– ներով : Կը խրատէ որքան կարելի է կարճ ժամանակի մէջ սորվիլ ինչ որ մեզի կը դասաւանդուի, որովհետեւ հայրենիքը պէտք ունի երիտասարդ եւ պատրաստը – ւած ուժերու : Ու մենք ամբողջովին ա– կանջ կտրած մտիկ կ'ընենք անոր հայրե– նասէր խօսքերը, որոնք կը բարձրանան վեր , աւելի վեր քան վանքէն զանգակա– տունը : Կը վերջացնէ մեզի արտասանած առաջին ճառը՝ «ծառայել, միչտ ծառա– յել» : Ու մենք երկու հարիւր որբեր , Հայաստանի բոլոր չրջաններէն, ասա – զածորան երկնակամարին տակ կ'ուխ – տենք ծառայել մեր նուիրական Հայաս – տանին :

×

45 երկար տարիներ են անցեր , լսեր եմ իր դասաւանդութիւնները, նիւթին հետ՝ հայրենի աղբիւրներուն կարկաչիւնը : Ա– ռեր եմ իր խօսքերէն հայրենի դաչտե – րուն մէջ բուսած վայրի ծաղիկներու բոյրն ու գոյնը :

45 տարիներ են անցեր : Մենք մխասին համբուրեր ենք հայրենի սուրբ հողը : Հայաստանի Հայութեան դժբախտ օրե – րուն 120 աչակերտներս մեր ուսուցիչ – ներուն եւ տնօրէնին հետ մէկ սրահի մէջ պառկեր ենք : Ու տեսեր ենք մեր ազատ չապիկները :

45 տարիներ են անցեր : Մենք գաղթա– կանի ցուպն ի ձեռին մխեւնոյն դառն հա– ցըն ենք ճաչակեր , բայց միչտ մնացեր ենք նոյն հաւատաւորները, որ մեզի սոր– վեցուց իր խօսքովն ու գործքովը :

Ծառայել··· միչտ ծառայել :

ԱՐՄԱՇԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՎԱՀԱՆ ՌՇՏՈՒՆԻ

Վահան Ռշտունի եւ Ցովհաննէս Մա – միկոնեան պարգեւատրուեցան Հայաստանի Գերագոյն Խորհուրդի որոշումով , իրա– ւունքները իր մարզին մէջ ցոյց տուած գնահատելի գործունէութեան համար :

Յաջորդաբար կուտանք իրենց կեանքն ու գործը , սեղմ գիծերով :

×

Արեւմտահայաստանի Ռշտունեաց գա – ւառէն գաղթած պանդուխտ ընտանիքի մը զաւակ՝ Վահան Ռշտունի ծնած է վա– ղարշապատ , 1894ին : 1904էն մինչեւ 1915 յաճախած է Էջմիածնի Գէորգեան ճե – մարանը , իսկ 1921ին աւարտած է Թիֆ – լիզի Բազմաբուեսակից վարժարանի ըն – կերային դիտութիւններու ճիւղը :

1924ին կը տեղափոխուի Երեւան եւ իբրեւ դասախօս կ'աչխատի զանազան դպրոցներու եւ յետագային՝ պետական համալսարանին մէջ :

Փրոֆէսօրին վերջին քառասուն տա – րիներու կեանքը կապուած է Երեւանի պետական համալսարանին հետ : Ամէնէն հին դասախօսներէն մէկը ըլլալով, տա – րիներ չարունակ ոչ մէկ ջանք խնայած է մեր ժողովուրդին պարծանքը հանդիսա – ցող ուսումնական այս բարձր հաստա – տութիւնը իր բարձրութեան վրայ պա – հելու համար :

Տարիներու ընթացքին հրատարակած է արժէքաւոր ուսումնասիրութիւններ , ինչպէս , օրինակ, «Որուագծեր Հայաս – տանի դիւղացիութեան պատմութեան » , « Հայ հասարակական հոսանքների պատ– մութիւնից » եւայլն :

Հակառակ այս գործերուն ունեցած կարգ մը թերութիւններուն եւ վիճելի վարկածներուն, Վ. Ռշտունիի աչխա – տութիւնները չահեկան են պատմագիտա– կան տեսակէտով :

×

ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆ ՇԱԲԱԹՕՐԵԱԿ

Ապրիլ 5ին , Կիրակի օր , առաւօտէն մինչեւ երեկոյ հարիւր հազարի մօտ ե – րեւանցիներ , մեծով , պզտիկով , փողոց թափած են մաքրելու , նորոգելու , պաղատու կամ դեղազարդ ծառերու թու– փեր տնկելու , վերջապէս քաղաքը բա – րեզարդելու համար :

Գեղեցիկ սովորութիւն մըն է , որ կը գործադրուի տարիներէ ի վեր :

ԿԱՐԴԱՑԵՔ ՏԱՐԱԾԵՑԵՔ «ՅԱՌԱՋ»Ը

«ՅԱՌԱՋ»ի ԹԵՐԹՕՆԸ (81)

ԽՈՒԵԴԱՆ

Քամին , որ անսանձ հանդում էր , մի մեծ ծովազոյն բլթակաւոր տերեւ բերե – լով ձեւեց նրա երեսին եւ աննկատելի վեր հրելով ամբողջ ուժով սեղմեց աչ – քերի վրայ կարծես կամենալով ասել· « Մի՛թէ՞ չես տեսնում, նոյնիսկ ագռաւ– ները հեռացել են ասպարէզից, իսկ դու յանդգնել ես ճանապարհ ելնել » : Ցամաո ուղեւորը ծածկոցը մի կերպ պոկեց աչ – քերի վրայից եւ որոշեց , թէկուզ աւա – նակը չալակելով , չուտափոյթ անցնել այդ տեղնափայլ , կիսով չափ արդէն փոած եւ լպրծուն տերեւների թագաւո – րութիւնը : Ծաններութիւնից նա ետ – ետ դնաց եւ այս անգամ ընկաւ ագռաւի եւ – րեքին՝ աչ ոտքով չարդելով նրա բարակ սառոյցները եւ մինչեւ ծունկը թրջուե – լով : Այնքան սպաղթ էր թափած չըր – չալատում , որ նա կորցրել էր անգամ աղբիւրի տեղը : Նորից բարկութեամբ հարուածեց աւանակին : Չեռնափայտը դիպաւ ընկուզենու սառցին ճիւղերին եւ վերեւից նորանոր տերեւներ թափուեցին , ծածկելով թէ իրեն եւ թէ դրասային :

Մի սոսկալի հոգս պէտք է հարկադրած լինէր , որ այդ դեղջուկը իր տաքուկ ա – պաստարանը թողած , տակաւ այդ խելա– յեղ ճանապարհներէն , իւր անբան անա – սունին յամառօրէն մղելով դէպի Արինօ– քի քարքարուտ բարձունքները : Նա թափ տուեց թրջուած անդրավարտիքը , տե – րեւներից մաքրեց ոտնամանները եւ , մին– չեւ կրունկներն իջած բրդեայ գուլպանե– րի ճաերը վերեւ քաչելով , դաւաղանով վերսին խթանեց աւանակին : Իսկ քա – մին անլուելի սուլում էր , անտառամերձ բոլոր ուղիներն ու արահետները ծածկե– լով բազմատեսակ տերեւների հոսքով , դրանք մի տեղից հանելով եւ վարելով մի ուրիչ տեղ , իր աղայական տիրական կամքի համաձայն :

Ցանկարծ դրաստը ոտնեց եւ ձորում դիպուած խաչամի արդելքը յաղթահարե– լով հանդիստ ընթացաւ դէպի վեր :

Մի պահ քամին հանդարտուեց : Երկու մրսած մեղու արեւոտ ձորից բարձրանա– լով սլացան դէպի դիւղ : Այդ Աւէսի Հա– ջու տոհմի մեղրագործներն էին , որ ելել էին սաուդելու , թէ ձիւնը երբ կը դայ , եւ քամու բռնութեամբ առժամանակ պա – տըսպարուել էին տերեւների տակ :

Զուարթացաւ չարքաչ ուղեւորը , դարձեալ թափ տուեց թրջուած հագուս– տը եւ դաւաղանը թեքութեամբ դրեց մէջքին :

— Քեռի Թելօն եկաւ , — բացականչեց Խոդեդանի փոքրիկ աղջիկը՝ Հեղինէն , նրան առաջինը նկատելով քարափից : Բոլորը , ովքեր կային , անմիջապէս վա– զեցին դէպի ճորաբերանը եւ տեսան , թէ ինչպէս բերդակցի փահլեւանը , աւանակը առաջը , հպարտ ելնում էր ոլորապտոյտ ճանապարհով :

Առաքելոց վանքի տօնախմբութիւնից յետոյ Թելօն միայն մէկ անգամ էր եղել Արինօքում : Օգոստոս ամսին աւել էր բերել բանաչէնցոց համար : Բայց այս անգամ չատ անսպասելի էր նրա յայտ – նուելը այդ անպատեհ եղանակին :

Նորից փչեց սառը քամին , եւ տերեւ – ները խշշալով թափուեցին ծառերից , ժայռերից ներքեւ հոսեցին , քչուելով ուղղակի Թելօ Մեսրոպի ոտքերի միջով , գարկուելով նրա կրծքին , նրա ուսերի վրայով թռչելով ձորը :

Բայաղը հիւանդ պառկած էր : Իրենց չաղդամբ քանդելիս՝ մրսել էր : Աքաղաղ– ների կռիւը , որով Ախուպի Ջաոն կա – մեցել էր սաորացնել այդ չինական օջա– խը , նոյնպէս բաւականաչափ ազդել էր այդ պատուաղդաց կնոջ վրայ :

Բերդակցին ներս մտաւ այն ժամանակ , երբ Խոդեդանը մի ոչխար քերթած նրա տաք ճարպոտ մորթը Ոսկեհատի օգնու – թեամբ հագցնում էր կնոջը :

Թելօն հանեց թրջուած դուլպանները եւ կախուեց թոնիր , որի չրթին նստած էր Ասատուրը : Քիչ տաքացաւ , չորերը չո – րացրեց , հաց կերաւ , առողջութիւն մաղ– թեց Բայաղին , եւ դառնալով Ասատու – րին՝ ասաց .

— Շաղդամի համար եմ եկել , Խոդե – դան : Մտածեցի , որ ձմրանը ապրուսի նեղութիւն կ'ունենամ : Եկել եմ , որ մի քիչ չաղդամ տանեմ գերդաստանիս հա – մար , մինչեւ ինձ գձեմ գարնան բանջար– ների վրայ , մինչեւ Ծիրնկատարի աւել – ները ծաղկեն :

Հետեւեալ օրը , երբ քամին հանդար– տուած էր եւ ամէն սաղարթ իր տեղում պառկած սպասում էր ձեան առաջին փա– թիլին , Տելօ Մեսրոպը բերած աւելները Ասատուրի չէմքին թողնելով , թեռը չաղդամով լի ուղեւորուեց Բերդակ :

Մի փոքրիկ տոպրակով էլ ընկոյզ տա– բաւ երեխաների համար :

ԳԱՅԼԵՐԻ ՀԵՏ

Խոդեդանը դրեթէ ամբողջ ժամանակ լինում էր սարերում :

Տօնէի , Օնէի եւ Սաեփանի հետ նա իր հօտը Իրիցանքից առաջնորդում էր մերթ դէպի Ծովասար , մերթ դէպի Մառնիկի կաղնուտները : Երբեմն էլ հասնում էր մինչեւ Ծիրնկատար եւ Ծամակայ Քիթ :

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Մարսէյլի Աղք.— Որբախնամ Միութիւնը չնորհակալութեամբ ստացաւ հետեւեալ նուէրները։

Գրիգորեան եղբայրներէ հարիւր ֆր. իրենց մօր մահուան քառասունքի հոգե – հանգստեան առթիւ։

Պ. Յակոբ Փափազեանէ եւ Աբրահամ Թօնկուեանէ տասնական ֆր. Թուղլա – ճեանի յուղարկաւորութեան առթիւ։

Պ. Հրանդ Պօյաճեանէ հինգ ֆրանք։

×

Ֆրանսահայ կապ. Ֆաչի Փարիզի մասնաճիւղը չնորհակալութեամբ ստացած է Տիկին Արմենուհի Ֆաչիկեանէ քսան ֆր. փոխան ծաղկեպսակի Պ. Բիւզանդ Տէօվլէթեանի մահուան առթիւ։

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Դպրոցասէր Տիկնանց վարժարանի վարչութիւնը չնորհակալութեամբ ստացած է հետեւեալ նուէրները.— Տէր եւ Տիկին Քիւտէրեան, Միհրան Մազլումեանի յիշատակին, 150 ֆրանք։ Տոքթ. Տէր Դաւթեանէ հարիւր, Տէր եւ Տիկին Ոս – կանեանէ հարիւր, Տիկին Աղաւնի Սեթոյեանէ իր ամուսնոյն եւ զաւակներուն յիշատակի յիսուն, Տիկին Նշանեանէ իր եղբօր Պերճ Միրզոյեանի յիշատակին 30 ֆրանք։ Պ. Պըճաքճեան քսան, Պ. Խաչիկեան տասը ֆրանք։

ՓՈԽԱՆ ԾԱՂԿԵՊՍԱԿԻ

Ողբ. Վահագն Իշխալացեանի մահուան առիթով Դպրոցասէր Տիկնանց վարժարանին կը նուիրեն Օր. Ազաւնի Փիրփիր – եան 150, Օր. Գարագաշեան 50 ֆրանք։

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ

Գեղարուեստական երեկոյթ, կազմակերպած Հ. Ց. Դ. Նոր Սերունդի Ա – հարոնեան խումբի կողմէ (Փարիզ) Մայիս 23ին։

ՖՐ. ԿԱՊՈՅՏ ԽԱՉ

Կայանի արձանագրութիւն

Ֆ. Կ. Խաչի Օղափ. կայանի արձանագրութիւնները կը սկսին Ապրիլ 4ին եւ կ'աւարտին Մայիս 30ին, Ֆրանսայի բոլոր չրջաններու մէջ։

Փարիզի մէջ արձանագրութիւնները տեղի կ'ունենան ամէն ԵՐԿՈՒՇԱԲԹԻ եւ ՇԱԲԱԹ կէսօրէ ետք՝ ժամը 4էն ժամը 7, Շրջ. վարչութեան գրասենեակը՝ 17 Րիւ Պլէօ, Փարիզ (9), Մչակոյթի Տան Գ. յարկը։

Պէտք է ներկայանալ անձամբ եւ վճարել կանխիկ։ Անհրաժեշտ են՝ Լիվրէ տը Ֆամիյ եւ Քառնէ տը Սանթէ։

Ընդունելի են.— աղջիկները՝ 6–15 տարեկան։ Տղաք՝ 6–14 տարեկան։

★

ԻՐԱՆԻ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԵԿՈՂՆԵՐՈՒՆ

«PARS HOTEL»

— TEHRAN —

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ եւ ԱՐԴԻԱԿԱՆ

ԱՄԷՆ ՅԱՐՄԱՐՈՒԹԵԱՄԲ

Հեռախօս – Սենեակներ – Բաղնիք

ՍԵՓԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆ

Դալար պարտէզ – Զուլալ լողարան

●

« PARS HOTEL »
Ave. Sepand, 40
TÉLÉPHONE : 626031
CABLES : 206 TEHRAN

●

ՆՊԱՍՏԱՒՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1 հոգիանոց սենեակ· — Օրը 370 Ռ·
2 հոգիանոց սենեակ· — Օրը 520 Ռ·
(Նախաճաշով, ծառայութեամբ, սակով)

երկար մնացողին՝ մասնաւոր գիներ

ԱՅՑԵԼԵՑՔԸ եւ ՎԱՃԵԼԵՑՔԸ

« ՓԱՐՍ ՊԱՆԴՈԿԻՆ »

ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

★

ԱՊՐԻԼԵԱՆ ՍԳԱՏՕՆԸ

Ալֆորվիլի եկեղեցւոյ հոգաբարձութիւնը Ապրիլեան Սգատօնը կը տօնէ Սալ վոլթէրի մէջ։ Ապրիլ 30ին, Հինգշաբթի, ժամը 21ին։ Բարձր հովանաւորութեամբ Կաթողիկոսական Պատուիրակ ՍԵՐՈՎԲԷ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿՈՒԱՆԻ։

Պատուոյ նախագահութեամբ Ալֆորվիլի Երեսփոխան – քաղաքապետ ՌԱՈՒԼ ՊԼԻՕԶԻ։

ՄԱՅԻՍ 28

ՓԱՐԻԶ

Կը տօնուի 30 Մայիս Շաբաթ գիշերէն մինչեւ լոյս, Զ. Թաղամասի քաղաքապետարանի սրահներուն մէջ։

×

ՎԻԼՆԻ ՄԷՋ

Մայիս 31ին, կիրակի կէսօրէ վերջ։

×

Մարսէյլի մէջ կը տօնուի Մայիս 30ին, Շաբաթ գիշեր, ԱԼՀԱՄՊՐԱՅԻ մէջ ժամը 21էն մինչեւ լոյս։ Մարսէյլի հայ կազմակերպութիւններէն եւ Միութիւնէն ներէն կը խնդրուի նկատի ունենալ այս թուականը։

×

ՎԱԼԱՆՍԻ ՄԷՋ

Հ. Ց. Դ. կոմիտէի կողմէ, Յունիս 13–ին, Շաբաթ երեկոյեան ժամը 8·30ին, Թէաթր Միւնիսիփալի սրահը։ Կը խնդրուի կազմակերպութիւններէն նկատի ունենալ։ Մանրամասնութիւնները յայտնի կը դառնան։

ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐԸ

Կապոյտ Խաչի Փարիզի մասնաճիւղին եւ մասնակցութեամբ՝ ՋՈՄԼԻՆ։

ՄԱՅԻՍ 10ԻՆ

ԿԱՐՄԻՐ ԽԱՉ

ՕԴԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԿԱՅԱՆ

Հայ Կարմիր Խաչի Օդն. Մարմնի Օ – դափոխութեան կայանի մանուկներու Ա. խումբը կը մեկնի Յուլիս երեքին։ Ար – ձանագրութեան համար դիմել Հայ Կարմիր Խաչի Կեդրոնատեղին, 15, րիւ Ժան Կուժօն, Փարիզ, Երկուշաբթի եւ Ուրբաթ առաւօտները, ժամը 10–12։

ԼԸ ՖՈՅԻ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

Թէօնէս է Ափսիոնի կազմակերպած Լը Ֆոյի բանակումներու արձանագրութիւնները սկսած են։ 14էն վար տղոց եւ աղջկանց բանակումը կը սկսի Յուլիս վեցին, իսկ 14էն վեր տարիք ունեցողներու – նը Օգոստոս 3ին։ Արձանագրութեանց համար դիմել բանակումի տնօրէնին, ՎԵՐ. Ց. ՀԻՒՎԱՃԵԱՆԻ՝

JEUNESSE ET ACTION
6, Place de la Rotonde
ST-JEROME - MARSEILLE (13)
Tél. : 62-85-10

ՆՈՒՐՀԱՆ ՓՐԷՆՔԵԱՆ

Ձեր տրամադրութեան տակ է
բոլոր ճամբորդութիւններու համար
ՕԴԱՆԱՒ–ՇՈՓԵՆԱՒ–ԵՐԿԱԹՈՒՂԻ

Դիմել

Agence de Voyage

PARENTY & DESROUSSEAUX

7, Rue de Hanovre — PARIS (2e)
Métro :
4 Septembre ou Opéra
Téléph. : RIC. 79-86
RIC. 79-39

Բաց է ամէն օր,
ժամը 9–12 եւ 14–18
բացի շաբաթէն,

IMPRIMERIE SPÉCIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

Լ Ի Ո Ն

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԼԻՈՆԻ ԵՒ ԱՐՈՒԱՐՁԱՆՆԵՐՈՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԷՆ

ՄԱՑԻՍ 2 — Շաբաթ ժամը 20·30ին

Մի՛ գրկուիք, խնամքով պատրաստուած գեղեցիկ եւ շատ յուզիչ ներկայացումէ մը։

THEATRE MUNICIPAL DE VILLEURBANNE, PLACE DE LA LIBÉRATION

ՅՈՒՅԱԴՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐՈՒ ՄԱՍԻՆ

(Centre d'Etudes Arméniennes)

Կազմակերպուած Հայագիտական Ուսմանց կեդրոնի Փարիզի մասնաճիւղին կողմէ։

Ապրիլ 25էն 30, իրիկուններ ժամը 6էն 10, *Միութեան սրահին մէջ*, 32 Րիւ տը Թրէվիզ, *Ա. յարկ։*

Փարիզի Հայագիտութիւնը հրաւիրուած է այցելելու այս առաջին փորձը որ կը նամեակի առթիւ սարքուելիք ընդարձակ ցուցադրութեան մը նախապատրաստութիւնն է։

Կարեւոր.— Ճոխացնելու համար հաւաքածոն, կը լուսանկարուին միայն փոխ տրուած բոլոր վաւերաթուղթերը։

ՎԱՐԴԱՆԱՆՔ

ԴԻՒՅԱԶՆԵՐԳՈՒԹԻՒՆ [5 ԱՐԱՐ ԵՒ 2 ՊԱՏԿԵՐ]

Կը բեմադրուի Ֆրանսահայ Ասէտ· եկեղեցիներու Երիտասարդաց Միութեան կողմէ, հետեւեալ վայրերու մէջ եւ հետեւեալ թուականներուն.

Մարսէյլ· *Մայիս 2, Շաբաթ երեկոյ, ժամը 8·30ին, «Սալ Մաղնօ»։* 88 Րիւ տ'Օպանեը

Վալանս· *Մայիս 3, Կիրակի, կէսօրէ վերջ ժամը 21ին, Թէաթրը միւնիսիփալ*

Փօն տը Շէրիւի, *Մայիս 8, Ուրբաթ երեկոյ ժամը 8·30ին*, Սինեմա Րուայալ

Լիոն, *Մայիս 9, Շաբաթ ժամը 20·30ին*, 50 Րիւ Պասսել։

Տէսին, *Մայիս 10, Կիրակի ժամը 3·30ին, Հ. Ց. Դ. Տան սրահը։*

Վիէն, *Մայիս 17, Կիրակի ժամը 3·30ն*, Սէրքլը Քաթոլիք։



ՃԱՇԱՐԱՆ

ԵԱՐ

ՀԻՄՆԱԴԻՐ ԳՐԻԳՈՐ ԹԵՒԱՆԵԱՆ

Եւրոպական, հայկական եւ կովկասեան ընտիր ճաշեր։

Առաջնակարգ կովկասեան խորովածներ

ՀԱՃԵԼԻ ՄԹՆՈԼՈՐՏ

AU CŒUR MÊME DES CHAMPS-ÉLYSÉES

4, RUE ROBERT-ESTIENNE
(coin Rue Marbeuf) PARIS-8e
Téléph. : BAL. 31-21 et 30-84
Métro : F. D. Roosevelt

ԵՒՐՈՊԱՅԻ

ՄԵԾԱԳՈՅՆ ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆ

ՀԷԼՎԱ ԼՈԳՈՒՄ Սուսամ – ՀԷԼՎԱ

ԹԱՀԻՆ ՇԱՐՈՑ (ՌՈՃԻԿ) ՎԱՐԴԷ-ԱՆՈՒՇ

ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ...

CHOC-ALVA • CHOCO-LOC

Sté le BOSPHORE
SIÈGE SOCIAL
2, Rue Louis Astouin Marseille (2ème)

ՀԱՐԱՁԱԳ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-32

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ԵՐԵՔՇԱԲԹԻ
28
ԱՊՐԻԼ
MARDI
28 AVRIL
1964

Le Numero : 0,30 Fr.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9996

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — No 9996

ԱՊՐԻԼԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ՓԱՐԻԶԻ ՄԷՋ

Ուրբաթ, Ապրիլ 24, Սուրբ անմոռա – նալի թուական մը համայն հայ ժողո – վուրդին համար : Փարիզի հայկական թաղերու մէջ, փակ են Հայերուն խա – նութները, անցորդը կը կենայ խանութին առջեւ ու կը կարդայ «ԱՊՐԻԼ 24, ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՒԳ» ու քիչ վար՝ թալէա – քի անբեւեակայելի հեռագրին առեր – ակայելի բովանդակութիւնը՝ « Թուրք կառավարութիւնը որոշած է բնաջնջել ամբողջովին Հայերը, առանց նկատումի կիներուն, երախաներուն եւ հաշմանդամ – ներուն հանդէպ, որեան ալ եղերական բլլան բնաջնջման միջոցները առանց լը – սելու խղճի ձայնը, պէտք է վերջ դնել ա – նոնց գոյութեան » :

Այս աչխատանքը որուն նախաձեռնարկ եղած է Հայաքիտական Ումանց Կեդրո – նը դնահատելի է առանց վերապահումի : Ժամանակը եկած է, ժամանակը անցած է, որ համայն մարդկութիւնը գիտակցի թէ մեղսակից եղած է գարուս մեծագոյն ոճիրին, թէ ժողովուրդ մը ջարդուած է Աբարտի չուքին տակ :

Նոյն օրը, նոյն կազմակերպութեան նախաձեռնութեամբ Հայոց եկեղեցին կը լեցուէր, ժամը 16ին, ոչ պէտք եղածին չափ, բայց գիտակից քաղաքացիներով : Օրուան պատշաճ քարոզ մը խօսած է Սերովբէ արքեպիսկոպոս Մանուկեան : Այս արարողութեան պիտի յաջորդէին երկու ուրիշներ .—

ԱՆԾԱՆՕԹ ԶԻՆՈՒՈՐԻՆ ԲՈՑԸ

Ուրբաթ ժամը 18·30ին, Ֆրանսական բանակին Հայ Նախկին Ռազմիկներու եւ Կամաւորներու Միութիւնը արձարձեց առանձինն անծանօթ զինուորին բոցը, Յաղթական Կամարին տակ :

Զանազան ազգութեանց Նախկին Ռազ – միկներու Միութիւններու ներկայացու – ցիչները եկած էին իրենց դրօշակներով : Նիւթի ունենալով Ապրիլեան Սպասո – ղին օրուան զուգադիպող այս արարողու – թիւնը, հրաւէր եղած էր մամուլով հայ ժողովուրդին, խուռներամ ներկայ գլուխ – նալ, յարգելու համար մէկ միլիոն նա – հատակներու յիշատակը :

Թէեւ նախորդ տարիներէ չատ աւելի բազմութիւն մը՝ մօտ երկու հարիւր հո – գի, ներկայ եղան, սակայն մեր գաղու – թէն աւելին կը սպասուէր :

Միջազգային զբօսաշրջիկներու եւ տե – ղացի ժողովուրդին ուշադրութիւնը գրա – ւելու առիթ մըն է այս, ճառերէ աւելի քերեւս :

Այդն պարապայի մէջ, սակայն զովելի էր Ս. Մուրատեան վարժարանի տեսուչ վարդապետին ժեստը, որ եկած էր աչա – կերտներու խումբով մը իր յարգանքի բաժինը բերելու արարողութեան :

×

ՍԳԱՏՕՆԸ

Քանէի ընդարձակ սրահը ծայրէ ծայր լեցուած էր, Ուրբաթ իրիկուն երկիւղած բազմութեամբ մը, մէկ մասը՝ ոտքի, տեղ չգոյութեան պատճառաւ : Բեմին վրայ՝ հսկայ պատատո մը «ՅԻՇԵՑՔ'Ս 1915» :

Բացի կազմակերպութեանց ներկայա – ցուցիչներէ եւ անձնաւորութիւններէ ինչ – պէս՝ Փրոֆ. Ֆ. Ֆէյտի, հարկ է չէշտել, նաեւ, ներկայութիւնը երեք Մխիթար – եան վարդապետներու, որոնց մէջ մեծա – տարի ուսուցչը Սեբէի Ս. Մուրատեան վարժարանի խումբ մը աշակերտներով եւ Աթենուիլի ժողովրդապետը, հարկ է նոյն չէշտը դնել բացակայութեան մը վրայ, արդարեւ Հայաստանեայց Առաքե – լական եկեղեցին ոչ մէկ ներկայացուցիչ ունէր : Թող չըսուի թէ եկեղեցիներուն աղօթքը կը բաւէ, թող չըսուի թէ կը բաւէ մամ վառել մէկուկէս միլիոնի ան – թաղ նահատակներու յիշատակին :

Մահերգի եւ ոդեկոչումի յոտնկայս ունկնդրութենէն ետք, օրուան նախա – գահ՝ Բարդէն Գավէդ կատարեց հանդէ – սին բացումը .— Սորեւ դրաւոր ճառին դլխաւոր մասերը .—

« Ահա նորէն Ապրիլեան օրեր են :

Մինչ Ապրիլ ամիսը բնութեան, վերա – դարթումի, վերածնունդի, կեանքի վե – րածագկումի, վերընձիւղումի յատկանի – շըն է, մեզի Հայերուս համար սակայն Ապրիլը կէս դարէ ի վեր դարձեր է լուռ այլ կոտտացող յաւէ, ներքին ու խոր կսկիծի, անսպառ ու կիզող մորմոքի օ – րերու ամիսը :

« Աննախընթաց նախճիրէն հրաշքով ճողոպրած ազգ հրաւէրով, անոնց որ Ապրիլեան Սերունդ անունը կուտանք, կրկին հաւաքուեր ենք ահա մեր յիշատա – կի եւ յարգանքի տուրքը տալու համար մեր անհամար ու թանկագին մեռեալնե – րուն :

« Ապրիլեան այս սպահանդէսներուն կազմակերպումը անհրաժեշտ պարտք մըն է անշուշտ, պարտք մը ոչ միայն ա – նոնց հանդէպ որոնք անմեղ զոհերն եղան հրէշներու հնարքէն ծնած հրէշային ո – ճիրին, այլ նաեւ պարտք մը մենք մեզի հանդէպ, պարտք մը որ մնացորդացը պէտք է հատուցանէ նաեւ ինքն իրեն հանդէպ, ապացոյցը տալու համար որ չէ մոռցած տակաւին այն ծանր հարուածը որ տրուեցաւ ի ծնէ չար, ի բնութենէ նենդ եւ ի սահմանումէ դաւադիր պե – տութեան մը եւ ամբողջ ժողովուրդի մը կոչմէ, ի ծնէ բարի ու խաղաղ, ի բնու – թենէ չէն ու չինարար, ի սահմանումէ աղնիւ ու լուսատենչ ամբողջ ժողովուր – դ մը :

« Այս սպահանդէսները անհրաժեշտ են ազդակելու համար որ յիսուն տարի վերջն ալ չենք մոռցած, մոռնալու ալ միտք չունինք, այնքան աւեն որ չէ վը – ճարուած մեղի մեր զոհերուն արեան դի – նը եւ մեր արդար իրաւունքը չէ հա – տուցուած մեզի :

Նախագահը, ապա, զուգահեռ մը ը – րաւ Թուրք ժողովուրդի եւ անմահ հայ ժողովուրդին միջեւ փաստելու համար թէ ոճրագործը չէ հասած իր նպատակին եւ իրականութիւն է այսօր մեր հայրենի – քի գոյութիւնը ու եղրակացուց .—«Մենք կանք ու կը մնանք մեր մուրացկան ու թշուառ թշնամիին դէմ, մեր արդար վաստակը մեր ափին մէջ եւ մեր բարո – յական զանձերը մեր հոդիներուն խորը :

Յաղթանակն է նաեւ մեր մեծ զոհե – րուն, մեր թանկագին մեռեալներուն՝ ո – րոնք ինկան որպէսզի մենք ապրինք եւ ապրինք հպարտանալով եւ որոնց խնկելի յիշատակը վերակոչելու համար կրկին հաւաքուեր ենք ահա այս իրիկուն :

Օրուան առաջին բանախօսն էր Մար – սէյլէն, Պ. Աստուր Քէօսէեան : Կուռ եւ պատկերալից ճառով մը, բանախօսը ոդեկոչեց Ապրիլեան այն սեւ օրերը զորս ինք ալ ապրած է աքսորի ճամբուն վը – րայ, պատմեց հայ մօր մը ահաւոր տա – ռապանքը, անկարող այլեւս յառաջանա – լու մէկ երախան չալկած , միւսը գիրկը եւ ուրիշ մը ձեռքէն բռնած : Մայրը կ'ու – զէ ձգել վերջինը, որ կը կառչի սակայն մօրը փէշերուն եւ հազիւ մայրը կը յա – ջողի փէշը ազատել : «Պէտք չէ սգալ այլ – եւս, չէշտեց բանախօսը, կ'ըսեն թէ գըժ – բախտութիւնը խմաստուն կը դարձնէ , եթէ այդպէս է պէտք է մենք աչխարհի ամէնէն խմաստուն ժողովուրդը ըլլանք : Ոչ մուրալով, ոչ ալ լալով ազգային դատ կը լուծուի : Օտարէն յոյս չկայ : Մենք մեր ձեռքով պէտք է հետապնդենք հայ դատը որուն համար պէտք եղած աչխա – տանքը չենք տարած» : Ու Պ. Աստուր Քէօսէեան իր ճառը վերջացուց յիչելով տարաբախտ Զարեհնի պատգամը հայ ժո – ղովուրդին որուն փրկութիւնը իր հաւա – քական ուժի մէջ էր միայն բանաստեղ – ծին համար :

Ժ. Դատաւորեան նախ հայերէն ապա ֆրանսերէն պարզեց իր սերունդին տե – սակէտը հայկական ջարդերու մասին : Բանախօսը չէշտեց թէ Ապրիլեան եղեռ – նէն ետք նոր էջ մը բացուեցաւ Հայոց պատմութեան մէջ «Ունինք պատմութի – նը, ունինք մեր երիտասարդութիւնը , ունինք մտադրութիւնը հայ ապրելու : Մեր ժողովուրդը զոհ գնաց միջազգային քաղաքականութեան » :

Ժ. Դատաւորեան իր ճառին հայերէն բաժինը լրացուց չէշտելով թէ կարեւոր է մեր ժողովուրդին համար՝ սէր եւ մի – ութիւն եւ պէտք է ապրեցնենք ու ծաղկե – ցընենք Հայաստանը :

Ֆրանսերէն բաժնին մէջ, Ժ. Դատա – տորեան պարզեց մեր պահանջները , յայտնելու համար թէ ապարդիւն չէ ե – ղած մեր նահատակներուն զոհողութիւ – նը, որոնք ամէն բան զոհեցին բացի ի – րենց խէալէն : Այդ խէալը կը կոչուէր՝ ազատութիւն, եղբայրութիւն, հաւասա – րութիւն : Ապա, բանախօսը կարգաց չատ յատկանչական վկայութիւններ գանիայի եւ զուիցերացի ճամբորդներէ , կարդաց Տրապիզոնի իտալացի դեսպանին տեղե – կագիրը որ նկարագրելէ ետք աչխատը Ջարդը, կը վերջացնէր ըսելով «Հայ եղ – բայրներ, ներողութի՛ւն» : Բանախօսը եղրակացուց թէ պիտի նախընտրած ըլ – լայինք արդարութիւն , վասն զի մոռ – ցան դատելու մեր ոճրագործները :

Օրուան պատշաճ դեղարուեստական բաժնին մասնակցեցան Օր. Թօփալեան (արտասանութիւն), Մկրտիչ Պոյոճեան (երգ) , դաշնակի ընկերակցութեամբ Կարպիս Ափրիկեանի : Տաւիղով եւ սը – րինդով քանի մը կտորներ նուագեցին Ֆ – լիզպէթ Պիթոչ եւ Քասթանիէ : Դաչ – նակի վրայ քանի մը կտոր նուագեց Օր. Վարժապետեան : Խօսնակն էր Պ. Ե. Գրի – գորեան :

Սգահանդէսը փակեց, օրուան նախա – գահը՝ Բարդէն Գավէդ :

×

ՍԱՓՐԼ–ՔԷՕՐԻ ՊԱՏԱՐԱԳԸ

Կիրակի օր, ժամը 16·30ին, Մոնմար – թրի Սաքրէ – Քէօրի Մայր եկեղեցւոյ մէջ հայկական հանդիսաւոր պատարագ կը մատուցուէր Ապրիլեան նահատակ – ներու յիշատակին : Ինչպէս ամէն տարի , այս անգամ ալ հարիւրաւոր Հայեր փու – թացած էին եկեղեցի : Այսպապէս գնա – հատելի է այս ձեռնարկը որուն չնորհիւ հազարաւոր Ֆրանսացիներ եւ օտար զբօ – սաշրջիկներ որոնք անընդհատ կը լեցը – նեն հսկայ եկեղեցին, կը լսեն հայածէս պատարագ մը եւ մտիկ կ'ընեն քարոզ մը ուր կը պատմուի թէ ժողովուրդ մը ջարդուած է բարբարոս Թուրքին ձեռ – քով : Օրուան պատարագիչ ու քարոզիչն էր՝ Կարապետ Եպիսկ. Ամատունի :

ՇՐՋՈՒՆ ԹՂԹԱԿԻՑ

ՎՐԻՊԱԿ .— Կիրակի օրուան խմբա – դրականին խորագիրն էր՝ «կարելի՞ էր խուսափիլ » :

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԿԻՊՐՈՍ

ՆՈՐ ԿՌԻԻՆԵՐ , ՆՈՐ ԶՈՀԵՐ

Այս անգամ Ցոյները յարձակում մը կատարած են Թուրք դիրքերուն վրայ Նիկոսիա – Քիրէնիա ճամբուն հիւսիսը , դրաւելով քանի մը ամրութիւնները, ըստ ՄԱԿի բանբերին :

Կիպրական կառավարութեան հրատա – րակած զեկոյցին համաձայն, 15 Թուրք Կիպրացիներ սպաննուած են իսկ յոյն կիպրացի մը վիրաւորուած է : Ցոյները կրցած են տեղաւորուիլ Նիկոսիոյ հիւ – սիսի դիրքերուն վրայ եւ դրաւել նաեւ օ – դանաւային կայանը զոր Թուրք կիպրա – ցիները հաստատած էին դաչտին մէջ : Միւս կողմէ ծանր բախումներ տեղի ու – նեցած են Այիոս Թէոտորոս գիւղին մօտ Ցոյներու եւ Թուրքերու միջեւ : ՄԱԿի ուժերու հրամանատարութիւնը փորձած է համոզել Թուրք Կիպրացիները որ դինա – դուլ մը ընդունին :

Ցունական այս յարձակումը զեկավար – ուած է Քիրէնիայի մէկ հարուստ պան – դոկապետի մը կողմէ, որ կը մերժէ պար – դել իր ծրագիրները : Կը Թուի Թէ սակայն Ցոյները մտադիր են մնալու իրենց դրա – ւած դիրքերուն վրայ ոչ Թէ քաչուելու ինչպէս կ'ընէին յարդ :

ՄԱԿի միջնորդը Անդարայէն Աթէնք , Աթէնքէն Անդարա կը փորձէ չգտնուելիք լուծում մը գտնել :

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ԴԱՄԱՍԿՈՍԷն կը հաղորդեն Թէ հրա – չակուած նոր սահմանադրութեան համա – ձայն, Սուրիա «ժողովրդավար, ժողովր – դական եւ ընկերվարական Հանրապետու – թիւն մըն է» : Սահմանադրութեան բնա – դիրը վեց դլուխներէ եւ 82 յօդուածներէ կազմուած է :

ԵՄԷնի մէջ Նասր յայտարարեց Թէ Անդլիացիք իսլամի ամէնէն զարհուրելի Թշնամիներն են : «Մեր առաքելութիւնն է ձեղ ազատել բրիտանական աչխարհակա – լութենէն » :

ՓԵՔԻՆի մամուլը կը չարունակէ նա – խատել խորհրդային զեկավարները, մա – նաւանդ Խրուչչեւը որուն ճառերը , ան – հաւատալի կերպով դեհիկ են : Մոս – կուայէն հասած լուրերու համաձայն սա – կայն, չին – խորհրդային տարակարծու – թիւնը կրնայ մեղմանալ, Զինացիք տրա – մադիր ըլլալով խօսելու դաղափարական դեմնի վրայ , բայց դէմ են համայնա – վար վերին ժողովի մը : Մօրիս Թորէզ յօդուած մը գրած է Զինացիներուն դէմ զոր Պրաւդա հրատարակած է առջի օր :

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ Թուրքեստանի մէջ լեռ մը փլած է գետին մէջ եւ վախ կայ որ աչխարհի ամէնէն հին քաղաքներէն մին՝ Սմրղանտ ջրամոյն ըլլայ : Քաղաքը, որ կարեւորագոյններէն է Ուզպեկիստանի երկու հարիւր հազար բնակիչ ունի : Հիմնուած է Քրիստոսէ առաջ Դ. դարուն :

ՆԱԽԱԴԱՀ ՏԸ ԿՈԼի ապաքինումը կը չարունակուի : Հաւանական է որ կարե – նայ հիւանդանոցէն ելլել երեքչաբթի կամ Չորեքչաբթի :

ՊԵՆ ՊԵԼԼԱ Մոսկուա հասած է եւ կը հիւրասիրուի Խրուչչեւի տաչայինն մէջ : Այս առթիւ, Ալժերիոյ նախագահը յայ – տարարեց Թէ իր երկիրը ընկերվարու – թիւնն ընտրած է :

ԱՆԳԼԻԱԿԱՆ կառավարութիւնը պաչ – տօնապէս բողոքեց ՄԱԿի ընդհ. քարտու – ղարին մօտ, Սանասայի մէջ, Նասրի ար – տասանած բուռն ճառին դէմ :

ՆԱՄԱԿՆԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՑԷՆ

ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

Երկու տարի է, որ Պունտըսթակի կուսակցութիւնները քսան միլիոն մարքի նպաստ մը կը ստանան պետական գանձէն: Այս գումարը կը բաժնուի ըստ կուսակցութեանց ներկայացուցչական ատեաններու կամ իրենցմէ իւրաքանչիւրին չհաճած քուէներուն: Աննախընթաց է այս երեւոյթը ոմանց համար ազատ երկրի մը մէջ, ուր բազմաթիւ կուսակցութիւններ կը ջանան իրենց դիրքը զօրացնել եւ պետութեան ղեկը ձեռք անցընել: Սակայն Դաշնակցային Գերմանիոյ սահմանադրութեան մէջ նախատեսուած է ընդհանրապէս, որ կուսակցութիւնները պաշտօն ունենան ժողովուրդին քաղաքական դարպացման եւ լուսաւորութեան ծառայելու: Ուրեմն այս նիւթական օժանդակութիւնը հետեւողականօրէն ճիշդ է այդ սկզբունքին իրականացման համար:

Այժմ էրհարտի դահլիճը ծրագրած է քսան միլիոնի գումարը բարձրացնել 38 միլիոնի: Նկատի ունենալով որ 1965ին տեղի պիտի ունենան երեսփոխանական ընտրութիւնները, կը պարզուի որ դահլիճը կազմող կուսակցութիւնները կ'ուզեն իրենց դիրքը ամրացնել պետական դանձին օգնութեամբ եւ սոցիալ – դեմոկրատ կուսակցութիւնը ընդդիմադիրի վիճակին մէջ ձգել, որովհետեւ իրենց ըստանալիք գումարը միանգամայն բաւական մեծ պիտի ըլլայ, որով պիտի կրնան առնողք պայքար տանիլ սոցիալ – դեմոկրատներուն դէմ եւ յոյս ունենան դէթ իրենց ներկայ դերակայութիւնը պահելու:

Ասկէ զատ կայ այն պարագան որ համախմբումի երեք կուսակցութիւններն ալ չունին անդամակցական ուժեղ կազմակերպութիւն, որով եւ անդամներու կանոնաւոր վճարումներէ եկած գումարը չի բաւեր նոյնիսկ տարրական ծախքերու: Միմիայն պատկառելի նուէրներն են, որ կ'ապահովեն այս կուսակցութիւններուն ունենալ իրենց վճարեալ գործիչները, մամուլը, զրասենեակները եւն., կամ հակառակ կուսակցական յարակից մեծ ծախքերը:

Սոցիալ – Դեմոկրատ կուսակցութիւնը կը բաւականանայ քսան միլիոնէն իրեն բաժին ինկած մօտ ութ միլիոն մարքով, եւ դէմ է, որ ընդհանուր նպաստի գումարը 38ի բարձրացուի, որմէ իր բաժինը ըլլայ հաւանականօրէն 12 միլիոն: Պունտըսթակի սոցիալ – դեմոկրատ խմբակցութեան վարիչը, Էոլէրը, յատկապէս տեսակցութիւն ունեցաւ Պունտըսթանցլըրին հետ այս հարցին վերաբերմամբ՝ ըսելով որ ի հարկին պիտի ընդդիմանան եւ այդ տեսակ յաւելման դէմ պիտի քուէարկեն: Էրհարտ համոզիչ գտած է Էոլէրի բացատրութիւնները որ անվերջ եւ անտեղի ծախքերու դուռ պիտի բայ – ուի այդ կարգի պետական նպաստներու հետեւանքով, եւ ամէն մէկ կուսակցութիւն պիտի մսխէ այդ դրամները քուէ չհաւելու համար եւ վերջին հաշուով ոչ մէկ կուսակցութիւն աւելի բան մը պիտի կրնայ ապահովել իրեն: Նաեւ պիւտճէին պիտի բեռնաւորուի 18 միլիոն աւելորդ ծախքով, մինչդեռ Պունտըսթանցլըրը վերջին ծայր խնայողութեան կոդմնակից ցոյց կուտայ ինֆզիճիֆ՝ նոյնիսկ աւելի կարեւոր ընկերային բարւոքման պահանջներու հանդէպ: Էոլէրի տեսակէտով, եթէ պետական միջոցներով կուսակցութիւնները պիտի զօրծեն, այդ պարագային հեռու չըլլար այն օրը երբ անոնք պիտի դառնան « զուտ գործակալներ պետական տնտեսութեամբ»: Էոլէրը յայտարարեց, որ ստիպուած պիտի ըլլայ յանձնելու այս խնդիրը, եթէ որոշ հատկացողութիւն չգտնէ իր տեսակէտը կատարական կուսակցութիւններուն կամ դահլիճին մօտ: Կ'առաջարկէ առնուազն յետաձգել նպաստի յաւելման գործադրութիւնը եւ հարցը միացնել «կուսակցութեանց օրէնքին», որ խորհրդակցութեան առարկայ է, կանոնաւոր ձեւի մը բերելու համար կուսակցութիւններու ազատ եւ լայն, այլ մանաւանդ անկողմնակալ գործունէութիւնը:

Կը տեսնուի ուրեմն որ սոցիալ – դեմոկրատ կուսակցութիւնը իր ծրագրին եւ ներկայ քաղաքական ուղղութեամբ բաւական ամուր կը զգայ ինքզինք եւ յուսադրուած է առանց յաւելեալ նիւթական միջոցներու մեծամասնութիւն չհաւելու յառաջիկայ տարիի ընտրական պայքարին մէջ:

Ճիշդ նոյն պատճառով է թերեւս որ միւս կուսակցութիւնները իրենց չանքը կրկնապատկելու պարտաւորութեան մէջ կը գտնուին: Այնպէս կ'երեւայ որ եթէ Պունտըսթանցլէր էրհարտ անակնկալ քաղաքական յաջողութիւն մը չունենայ արտաքին քաղաքականութեան մէջ, ո – րով կրնար ապահովել իր կուսակցութեան եւ քոալիսիոնի (դէթ Շեթրաուսի վարած պավարական քրիստոնեայ ընկերային կուսակցութեան) դիրքը պիտի պնդէ կուսակցութիւններու օժանդակութեան գումարին 38 միլիոնի բարձրացման վրայ՝ քոալիսիոնի կուսակցութեանց պահանջին հետեւելով:

Պ. ՓՐՈՒՆՃԵԱՆ

ԿԱՐԴԱՑ�էՔ ԵՒ ՏԱՐԱԾԵՑԷՔ «ԾԱՂԱՋ»Ը

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿՐԷՏԷԻ

Դ.

Յոյն կառավարիչ Ֆոմիատէս փաչա եօթը տարի կառավարեց կղզին բարենպաստ պայմաններ կատարելով: Եւ սակայն Յունաստանի միանալու բաղձանքը կը մնար: 1880ին Պոլսոյ դեսպանախորհուրդին ներկայացուցին իրենց բաղձանքը: Որհուրդը մերժեց դիմումը, կղզեցիներ սոխպուեցան յարմարադոյն ժամանակի մը սպասել: 1885ին արտաքին թելադրութեամբ կրկին չարժեցան՝ երբ Ռումելի Պուլկարիոյ կը միանար: Եւրոպա դարձեալ ընդդիմացաւ, Յունաստան ալ կրկին տեղի տուաւ յայտնելով, թէ կըղզեցիներուն հետ է, «ազգին բաղձանքները նոյնն են, այսինքն միութիւն, ցեղային եւ լեզուական վարդապետութեամբ»:

1887ին նոր իրաւունքներ պահանջեցին, երկու տարի ետք ազատականներ չհետեւցան մեծամասնութիւնը, Բ. Դուռը վերադովեցաւ, կրետէ կապերը խզեց Պոլսոյ հետ եւ Աթէնքի դիմեց: Աթէնքի կառավարութիւնը պետութեանց դիմեց, խնդրելով իրենց միջամտութիւնը կրետէի եւ Բ. Դրան մօտ, յայտնելով թէ տեղացի ներու կացութեան վատթարացումի պատճառային պիտի ստիպուի միջամտելու:

Պետութիւնները Աթէնքի հաղորդեցին, թէ Օսմ. կայսրութեան պահպանման սկզբունքին հակառակ էր իր դիմումը, Բ. Դուռն ալ հաղորդեց իր դիտաւորութիւնները: Շաքիր փաչա քառասուն հազար զօրքով կրետէ հասաւ, կրետացիներ սոխպուեցան վար դնել զէնքերը, մինչդեռ բանակը կը ջարդէր, կը թալլէր:

Համիտ 1889 Դեկտեմբեր 1 թուակիր հրովարտակով կը սահմանափակէր կրետացիներուն կանոնադրութեամբ ստացած իրաւունքները: Տուրքերը հետզհետէ ծանրացած, ընդհանուր ժողով չգումարուեցաւ, քրիստոնեայ կառավարիչ չնշանակուեցաւ:

Աւստրիա հակառակ էր կղզիին Յունաստանի միացման, Գերմանիա համաձայն էր սեղումներուն, Ռուսիա հակառակ էր ըմբոստացումին, Ֆրանսա կը փափաքէր Օսմ. կայսրութեան պահպանումը: Կացութիւնը լարուած վիճակի մէջ մնաց մինչեւ հայկական տագնապը:

Եւրոպական մամուլը կը զբաղէր հայ կոտորածներով: Կրետացիները պահանջեցին որ Եւրոպա իրենցմով ալ հետաքրքրուի, դիմեցին Պոլիս տուրքերու թեթեւացում, ընդհանուր ժողով գումարելու արտօնութիւն եւ քրիստոնեայ կառավարիչի նշանակում խնդրելով: Համիտ ղրկեց Գարաթէոտորի փաչան, բայց խնդրանքները դժգոհ մնացին, Պոլիս զօրք ղրկեց կղզին, խլամները քաջալերուեցան – Իրկունը, երբ «արեւը մարը կը մտնէ եւ արտպիկը ձին կը հեծնէ», ինչպէս կ'ըսենք պիւղին մէջ, խորհելու ժամն է հասած արդէն: Ցանկարծ մունետիկը պոռաց թէ ամէն գիւղացի որ տունը ցորեն ունի՝ թող երթայ ագայ գիւղին ջաղացքին մէջ, թէ վաղը վերջին օրն է, պէտք է տեսնել ամէն պատրաստութիւն, վաղայաջորդ օրը պիտի սկսի «մեծ ճամբորդութիւնը»:

Ուրեմն, աքսորի կարաւանը ճամբայ պիտի ելլէ Հինդչաթթի առաւօտ:

Վերջապէս գիւղը արմատախիլ պիտի ըլլայ, պիտի քանդուի ...

Սկսա՛ւ ողբերգութիւնը:

12 Օգոստոս

Այսօր դրացի գիւղերը, Խասկալն ու Խաչիւղը, պիտի պարպուէին:

Մեր պատուհանէն, ամբողջ առաւօտուն, փորձեցի տեսնել գիւղին հեռաւոր ճամբաներուն վրայ Խասկալի աքսորի կարաւանը: Բան չտեսայ: Վաղը մեր կարաւանը պիտի անցնի այդ ճամբաներէն, ու կը տեսնես՝ կ'ըսեմ ես ինձի:

Գիշերուընէ ի վեր զործի վրայ են բոլոր գիւղացիները: Կալերէն ցորեն կը բերեն՝ պարտէզներուն մէջէն զաղտնի փախցնելով, որովհետեւ բոլոր ճամբաները փակուած են ժանտարմաներով: Ու սանդ կը ծեծեն, ճաւար կը հինեն, ալիւր կ'աղան երկանաքարերով, անխոտ կ'եփեն ճամբու համար: Լուացք կը լողնան ու կը լուացուին հանգոյն կիներ, մայրեր ու երեխաներ:

Արթուն այս ամբողջ գիշերը, — ի պատրաստութիւն մեծ ոճրագործութեան մը:

Վաղը աքսորի Մողոքը պիտի խարազանով դուրս պիտի հանէ զիրենք իր տունէն, իր գիւղէն:

Կաղմ եւ պատրաստ կը սպասենք ալ, — մեծ մայրս՝ ծերուկ ու պառաւ չարժ, հին օրերու բարեկեցիկ կինի հովերը տակաւին վրան, բաժնուած՝ մեր մօտ եկած, օգնական աղջկան — մօրս — որ չորս ունի ուսերուն բեռ: Մայրս, մօրս ճոտ ու մտախոհ, բայց ժիր եւ տակաւին չատ երիտասարդ, կը դասաւորէ, ամէնուն բեռները, կը դասաւորէ, ամէնուն բացատրէ, — ուտելիքները այս կին մէջ, հագնելիքները այս մէջ, արժէքաւոր առարկաները տուկին մէջ, ամէն ինչ մեքենական չիւով, որպէսզի չչուարինք, կարենանք մեկը յանկարծ «բաժնուի» մեզմէ:

Ես, զարթուցս նոր աւարտած անճարակ, «խելքս գիրքերու մէջ գտած» ինչպէս կը հեգնէ յաճախ մայրս:

(2 Շար.)

ԷՏԿԱՐ ՇԱՀԻՆ

Արտասահմանի հայ նկարչական քի ամէնէն փայլուն ներկայացուցիչ մէկը հանդիսացաւ ժանտախտով (օ–փորթիսթ) անուանի էտկար Շահին Նկարիչ – փորագրիչ Շահին թէեւ իր տեղծագործութեան սկզբնական երեսան եկաւ իբրեւ իլուստրատոր վարպետ, այնուամենայնիւ, ինչպէս մինչեւ իր կեանքին վերջը ան նուիրուցաւ օ–փորթի սեռին, որու մէջ բերեց արտակարգ ձիրք եւ եզակի տաղանդաւոր հայ վարպետը: Ուսած աշխատած օտար երկինքի տակ, էտկար Շահին մինչեւ վերջ մնաց հայրենասէր մը:

Ծնած է 1874ին, Վիէննա: Որդի ժանակով մը ապրելով Պոլիս, կը յանտեղւոյն Մխիթարեան վարժարանը եւ ապա Գալաթասարայի լիսէն, ուր ունեցան Գանտիայի փողոսներուն մէկը Աթէնքի մէջ կոմիտէ մը կազմակերպելու համար կղզեցիներուն: Պետութիւնները Աթէնքի վրայ ճնշում կը գործադրեն, որպէսզի կղզեցիները հնազանդին Համիտի հրամանագրին: Պետութիւնները կը մտնեն Եպիրոս եւ Մակեդոնիա, սուլթանը պատերազմ կը յայտարարէ Յունաստանի դէմ: Բախտը կը բերէ երկու չաբաթ, Յոյները կը պարտուին Աթէնք պետութեանց միջամտութիւնը խնդրէ: Թուրք բանակը կանգ կ'առնէ 1898 Մայիս 20ին ցարին պնդումով Գերմանիա Պոլսոյ կողմն էր, Ռուսիա Յունաստանի, Ֆրանսայի արտաքին գործոց նախարար Հանոթօ խորհրդակցութեան մէջ կը յայտարարէր. «Անհրաժեշտ է պահել եւրոպական ներդաշնակութիւնը արդիւնելու համար օսմ. կայսրութեան քայքայումը, որուն հետեւանքները մեկը կրնայ նախատեսել»:

Կը պարտուի Յունաստան, բայց յաղթող կրետացիները, կը ստանան ինքնավարութիւն, Յունաստանի թագաւորի երկրորդ զաւակը, իշխան Գէորգ, կը նշանակուի բարձր քոմիսէր, ընդհանուր ժողովը կ'ունենայ 138 քրիստոնեայ եւ 45 մահմետական երեսփոխան: 1899 – 1904 կրետէ կը վայելէ խաղաղ չրջան մը, բայց աչքերը յառած կը մնան Աթէնքի:

ԽՈՐԷՆ ԳԱՒԱՌ

(4 Շար.)

ԱՅՆ ՍԵՒ ՕՐԵՐՈՒՆ

3 Օգոստոս

Այս գիշեր մեր գիւղին մէջէն աքաղաղ մը տխօրէն կանչեց. յետոյ անպատասխան – խան աղաղակը երկրորդեց, բայց ուրիշ մը չկար որ պատասխանէր: Կը նշանակէ թէ բոլոր աքաղաքները մորթուած էին: Գիւղը լռեր էր, հետզհետէ կը մեռնէր:

9 Օգոստոս

Կիրակի է այսօր:

Ալ չի լսուիր եկեղեցիին զանգակներ – բուն զօղանջիւնը, որ մեզուի ձայներու պէս կը կախուէր գիւղին երկնքին մէջ: Ոչ ժամուր մարիկներ կը տեսնուին, ոչ ալ ազուր հագուած հարսերուն չարանը եկեղեցի տանող ճամբաներուն վրայ: Եկեղեցական արարողութիւն չկայ. ու գիւղացին չի գիտեր իսկ թէ կիրակի է: Օրերը միօրինակ են, գիշերը կը լուսնայ, օրն իրիկուն կ'ըլլայ,— տառապանքն է միայն նոր:

10 Օգոստոս

Այսօր մեռաւ մեր ծերուկ զրացին,— Պաղտիկ աղբար կը կոչուէր, խիստ խուլ էր, գժուար՝ բան մը հասկցնել: Հարսը լքեց զինք, — էրիկը զինուոր, ի՞նչ ընէր երկու զաւակով, ու գնաց մօրը տունը: Մերունին մեռաւ, չքուած, յուսահատ, վշտահար: Զէթէն (Իպրահիմ Թալի) կընքած է եկեղեցին: Եւ մեռելին զրացինները, բոլորն ալ նոյնքան ծեր,— չափահասները բոլորը գինուոր զացած են կամ լեռ բարձրացած,— վերցուցին, գերեզման բարձրացան, լուռ ու մունջ թաղեցին:

11 Օգոստոս

Այսօր, առանց պատճառի, կը զգամ որ ուրախութեան առուակներ կը հոսին սիրտիս մէջ,— ի՞նչ կայ, խեղճուկ սիրտս՝ կ'ըսեմ ես ինձի: Ուրախութեան կարկաչները սիրտէս կ'անցնին չրթներս, — ու կ'երգեմ, անուշ երգ մը կ'երգեմ գիւղական, վար կախուած մեր տան եռեւի պատուհանէն, աչքերս մը – խրճած պարտէզներու կանանչութեան եւ հորիզոնին ծփանքներուն մէջ:

Ինչո՞ւ այս ուրախութիւնը, — չեմ կրնար բացատրել: Երբեմն այսպիսի ու – րախութիւններ կը զգամ, առանց պատ – ճառի, ինչպէս եւ տխրութիւններ: Ներքին ծով մըն է, որ ինքնիրեն կը փո – թորկի յանկարծ կամ կը ծփայ՝ գուշա – կելով ուրականին կամ զեփիւռին զալուս – տը: Իրաւ որ, գիտած եմ, ուրախու – թեանս կը յաջորդէ տխրութիւն մը, տըխ – րութեանս կը յաջորդէ ուրախութիւն մը:

1890ին ան կը մեկնի վենետիկ՝ Մուրատ-Ռափայէլեան վարժարանը եւ անկէ, 1892ին, Փարիզ: Այստեղ կը յաճախէ Ա. Գաղեմի ժուլիանայի նկարչական դասընթացքներուն: Այս թուականէն իսկ կը սկսի էական Շահինի բեղուն ստեղծագործական շրջանը: Իր առաջինը եւ դասական նկարը 1896ին կը ցուցադրուի Փարիզի «Սալոն» ընկերութեան սրահին մէջ «Զքաւոր Մուրացիկը» անունին տակ: Տարի մը ետք, ան իր արուեստին մէջ անուանի կը դառնայ իր «Փողոցի մը անկիւնը» կտաւով: Վերոյիշեալ երկու գործերը բառական կ'ըլլան, որ իր վրայ հրաւիրէն Փարիզի խստապահանջ արուեստագէտ հասարակութեան ուշադրութիւնը: Փարիզ, բացի իր չքեղ կեանքէն, ունէր նաեւ լքուածներու, չքաւորներու եւ թշուառներու շրջապատ մը, որ չի վրիպիր Շահինի հետազօտող հայեացքէն: Ան կը խորասուզուի այդ աշխարհին մէջ: Փարիզի այդ կեանքը լաւագոյնս ներկայացուած էր իր «Փողոցային մարդ», «Շնչահեղձ կինը», «Մոնմարթրէյն փողոց մը» գործերով: Սակայն արուեստի ուրիշ սեռ մը եւս բուռն կերպով չհաղրեց նկարիչը: Կարճատեւ որոնումներէ եւ խարխափումներէ յետոյ, պղինձէ տախտակներու վրայ ան կերտեց բնաւ յատկանշական դիմանկարներ: Հնադարեան են իր «Ծառայող փոքրիկ կարուհին», ինչպէս նաեւ «Թուրքիոյ դեղուները», «Մափլիկ կինը» նկարները: Ցետագայ տարիներուն Շահին դիմանկարներու կարգին կ'անցնի բնաներկարչական աշխատանքներու, որոնք կազմեւոր տեղ մը կը գրաւեն անոր ստեղծագործութիւններուն մէջ: Անոր բնանկարը բացի քաղաքին կամ արուարձաններէն առնուած տեսարաններէն, կը ներկայացնէ նաեւ ամբողջ, նկարին տալով այլպէս, չարժուն ու գրական երեւոյթ մը: Այս ուղղութեամբ յատկանշական են 1900 – 1906 ժամանակաշրջանի ստեղծագործութիւնները, որոնցմէ առաւելապէս աչքի կը զարնեն իրենց դեղեցկութեամբ՝ «Վիլեթի ջրանցքը», «Քլիչիի հրապարակը», «Հին Փարիզը», «Փոքր տօնավաճառը» եւայլն:

Հայ փորագրիչի մը համար ստեղծագործութեան մասին, բաղմաթիւ արուեստագէտներ եւ արուեստի քննադատներ արտայայտուած են դրուատալից խօսքերով: Իսկապէս Շահինի հեղինակած որ գործունէութիւնը փառքով պսակուեցաւ իր նախասիրած ասպարէզին՝ օֆորթի սեռին մէջ, ուր ան հասաւ լրիւ զարգացման: Մինչեւ իր մահը, ան աշխատեցաւ երիտասարդական կորովով հակառակ այն դժուարութիւններուն՝ համաշխարհային երկու պատերազմներուն, որոնք պահ մը ընդհատեցին իր բեղուն ստեղծագործութիւնը: Բազմաթիւ նկարչական ընկերութիւններու անդամ, իսկապէս Շահին իր գործօն մասնակցութիւնը բերաւ այդ ընկերութիւններու կազմակերպած ցուցահանդէսներուն, չձեռնհասելով սակայն, իր գործօն մասնակցութիւնը բերելու նաեւ հայ արուեստագէտներու խմբակցութեան (Ա.Ճի):

Ան ծանօթացաւ իր Հայրենիքին 1935ին, երբ Երեւանի պետական պատկերասրահին մէջ ցուցադրուեցան իր գործերէն բազմաթիւ նմոյշներ: Տարի մը ետք, գծագրիչը հայրենիք կ'ուղարկէ աւելի քան 160 օֆորթ, այսպէս պատկերասրահին մէջ իր գործերուն թիւը հասցը նելով երկու հարիւրի:

Իր ստեղծագործութիւններով պատուոյ տեղ մը կը գրաւէ հայ ժողովուրդի գեղարուեստական կեանքին մէջ:

Ա. ԱՐԱՄԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎԸ

Յ. ՉԱՐՈՐԵԱՆԻ ՉԵԿՈՒՑՈՒՄԸ

Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի ընդհանուր ժողովին, որ գումարուեցաւ Երեւանի մէջ, անցեալ Շաբաթ, շատերու կարգին երկար զեկուցում մը ըրած է Յ. Չարոբեան: «Սով. Հայաստանի» մէկնումէկ էջ գրաւող զեկուցումի տեղեկատուութենէն կը բաղենք հիմնական մասերը:

1963ի ընթացքին Հայաստանի գիտնականները որոշ յաջողութիւններ արձանագրեցին գիտութեան զրեթէ ամէն մարզերուն մէջ:

Յատկանշական է, որ գիտնականներու աւագ սերունդին կողքին կը գործեն նաեւ երիտասարդ գիտնականներ: Այսպէս, ուսուցութեան եւ մեքենագիտութեան հիմնարկութեան մէջ, երէց ուսուցչի հետ միասին ներկայիս կ'աշխատին խումբ մը երիտասարդ ուսուցչական ներ, որոնք բոլորն ալ աշակերտած են երէց գիտնականներուն: Այս ուսուցչականերէն մէկ քանին, ինչպէս, օրինակ Ա. Թալեան կատարած է այնպիսի աշխատանքներ, որոնք մեծ հռչակ կը վայելեն գիտական աշխարհին մէջ: Ա. Ներսիսեան աչքի զարկած է ուսուցչական նոր հարցերու հմուտ լուծումով: Երկրաբանութեան ճիւղին մէջ աչքառու դեր ծեր կատարած են երիտասարդ գիտնականներ Ա. Ֆարամազեան եւ Վ. Պարոնեան: Երիտասարդ ուժեր, արժէքաւոր աշխատանքներու ձեռնամուխ եղած են նաեւ աստղագիտական ճիւղին մէջ:

Ակադեմիան վերջին շրջանին սկսած է հետազբօսութիւններ կը կատարէ չինուածքեան ճեւերնականներու եւ ապակիէ ճեւերնականներու ասպարէզին մէջ: Լենինականի մէջ՝ ակադեմիական Ա. Նազարովի գեկավարութեամբ կարեւոր յաջողութիւններ արձանագրուած են չէնքերու վրայ երկրաչարժի ազդեցութիւնը ճշդելու ուղղութեամբ:

Ակադեմիական Ա. Մնջոյեանի գեկավարած նորը օրգաններու քիմիաբանութեան հիմնարկութիւնը անցեալ տարի քանի մը նոր գեղեր պատրաստած է:

Իբրեւ ընդհանուր թերութիւն, Չարոբեան դիտել կուտայ, թէ ակադեմիայի աշխատանքները անկազմակերպ նկարագիր մը ունին: Այս պարագան ամէնէն աւելի ցայտուն կը դառնայ դիտանական ծրագիրներու պատրաստութեան աստեն, երբ երկրորդական արժէք ունեցող աշխատանքներ յառաջ կը քշուին եւ հիմնական ու այժմէական շատ մը կարեւոր դործեր կը ձգուին երեսի վրայ:

Չարոբեան մատնանշած է նաեւ ուրիշ թերութիւններ:

– Չեկուցումի վերջաւորութեան, խօսելով մշակութային աշխատանքներու մասին, Յ. Չարոբեան հարկ տեսած է անդամ մը եւս յիշեցնել կուսակցութեան տեսակէտը, այն է «հասարակական երեւոյթներն ուսումնասիրելիս երբեք պէտք չէ դեկավարուիլ ազդային նեղ չրջանակներով: Ընկերվարական միջազգայնութիւնը միշտ եղել է եւ մնում է մեր կուսակցութեան քաղաքականութեան լենինեան հիմնական սկզբունքը»:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԱՂԱԲԵԱՆ

Ծնած է Թիֆլիս, 1914ին: Միջնակարգ դպրոցը աւարտելէ ետք, 1932ին կը փոխադրուի Լենինկրատ եւ կը մտնէ տեղւոյն հանքագործութեան հիմնարկութիւնը: 1934 – 1937 կը դեկավարէ Տաճիկ – Փամիրեան արշաւախումբերէն մէկը, որուն աշխատանքներուն արդիւնքը կ'ըլլայ նոր հանքերու յայտնաբերումը:

1942ին կը տեղափոխուի Երեւան, ուր վարիչ կը նշանակուի երկրաբանութեան հիմնարկութեան օգտակար հանածոներու բաժնին:

1948ին անդամ կ'ընտրուի Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիային:

Մեծ արժէք կը ներկայացնեն Յ. Մաղաքեանի պատրաստած Հայաստանի, Կովկասի եւ աշխարհի մետաղագործական քարտէզները, որոնց ցուցադրուած եւ բարձր գնահատականի արժանացած են Մեքսիքայի եւ Դանիոյ մէջ:

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

Մարտի վերջաւորութեան եւ Ապրիլի սկիզբը օրերը տաք եղած են եւ արեւոտ: Հովիտներու չրջաններուն մէջ արդէն ծաղկած են ծիրանենիները, նշենիները, հոնը: Ցանկարծական անձրեւներու եւ կարկուտներու պատճառով չերմաստիճանը լեռնային չրջաններու մէջ հասած է դէրոյի, իսկ հովիտներու մէջ՝ 5 աստիճանի:

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՑՏԱԳԻՐ ՖՐԱՆՍԱԿԱՆ ՉԱՑՆԱՍՓԻՒՌԷՆ

Ֆրանքեւհայակական կազմակերպութեան նախաձեռնարկ յանձնախումբը կը հաղորդէ մեզի այն պատասխանը զոր ստացած է Ֆրանսական ձայն – պատկերասփիւռի տնօրէնութեան – նէն, իր մէկ դիմումին առթիւ:

Ձայն – պատկերասփիւռի տնօրէնութիւնը Ապրիլ 21ի իր պատասխանին մէջ, կը յայտնէ թէ տրամադիր է 15 վայրկեան յատուկ իր մը յատկացնել հայ ժողովրդական երաժշտութեան եւ կը թելադրէ որ իրեն յանձնուին նաեւ ներկայացման բացատրական կուռ բնագրեր:

Կ'իմանանք որ նախապատրաստական աշխատանքներ կը տարուին այս ուղղութեամբ: Մաղթելի է որ այս գնահատելի աշխատանքը կատարուի լրջութեամբ եւ ճեռնհաս տարրերու մասնակցութեամբ, որպէսզի պատրաստուած յատուկ իրը կը նահատանքի արժանանայ մանաւանդ օտար ունկնդիրներէ:

ԼՐԱՏՈՒ ԱՐՈՒԵՍՏԻ

Դերասան եւ բեմադիր Գրիգոր Մելիքեան որ երկու տարիէ ի վեր Պերլինի մէջ կը գործէ, չհաած է համակրութիւնը պատկան վարչական չրջանակներու եւ թատերական վարիչ անձնաւորութիւններու, որոնք իրեն կը յանձնեն կատարման պարտականութիւններ: Պերլինի «Թելեֆունկրաֆ» օրաթերթին փետրուար 23ի կիրակնօրեայ «քուլիս»ի բաժնին ամէնէն աչքառու տեղը յօդուած մը եւ մեր հայրենակցին լուսանկարը դրուած էր: Այնտեղ յիշատակուած էին իր ստանձնած դերերը եւ բեմադրութիւնները: «Շլոսփարք թէաթր»ի համբաւաւոր վարիչ Պոլեսլաւ Պարլոք գնահատած է Պ. Մելիքեանի թատերական կարողութիւնը եւ երկու տարուան պայմանագրութիւն կնքած է անոր հետ:

Ապրիլ 5 – 6ին առաւելադոյն ջերմաստիճանը արձանագրուած է Մեղրիի եւ Ղափանի մէջ 25, Երեւանի եւ Արարատեան դաշտի մէջ՝ 22, Եղէգնաձորի եւ Իջեւանի մէջ՝ քսան, Կիրովականի մէջ՝ 19 եւայլն:

Բարձր ջերմաստիճանին պատճառով ձիւնը արագօրէն հալած է, յատկապէս ցած չրջաններուն մէջ, ինչ որ պատճառ դարձած է գետերու մակարդակին բարձրացման:

Ապրիլ ութին հիւսիսային ցուրտ օդ մը Սեւ Ծովի կողմէն խուժած է Հայաստան եւ պատճառ դարձած, որ օդին ջերմաստիճանը նուազի:

Զօրաւոր անձրեւներ անպակաս եղած են Մարտի վերջաւորութեան եւ Ապրիլի սկիզբները:

«ԾԱԹԱՋ»Ի ԹԵՐԹՕՆԸ (82)

խոդեդան

Մի հռչակաւոր կանայք կար այդ վայրերում, որ կոչւում էր Ջէմեան: Դա լայն եւ նախշուն թիերով մի խոտ էր, որ դիչերները ճրագի պէս լոյս էր արձակում: Սակաւ էր պատահում, բայց խոտ կաթնատու էր:

Աէսի Հաջին պահանջում էր, որ իր հօտը յատկապէս արածի այդ կանաչը, որ նրա կաթը առատ եւ իւղոտ լինի: Կաթի իւղայնութիւնը քուրդը որոշում էր գարնանը նա ամէն չաբաթ այցելութեան էր գնում հովիւներին: Աատուրը պարտաւոր էր նրա ներկայութեամբ կթել ոչխարը, կաթը եռացնել մի մեծ կաթսայի մէջ եւ խառնել նորքենու վարդով (ճի – պատով): Հետեւեալ առաւօտ նա կաթի երեսին դոյացած թանձր սերի վրայ դրում էր նորածին գառներից մէկը: Եթէ սերը այդ ծանրութիւնից ճեղքուածք տար, կը նշանակէ կաթի իւղայնութիւնը պակաս է: Որպէսզի նման բան չլինի, Խոդեդանը միշտ աչխատում էր հօտը ծադկաչատ արօտներ տանել:

Այդ լեռները լի էին դաղաններով: Շատ էին մանաւանդ դայլերը, որոնք դրեթէ ամէն օր անհանգստացնում էին խաչներին: Բայց ահաւոր էին Աատուրի չները: Նրանք մեծացել դարձել էին հաւատարիմ պահապաններ: Բացի իրենից եւ Աեսիանից, ոչ ոք չէր համարձակւում խաւար ժամանակ մօտենալ նրանց:

— Շների համար հաց ուղարկէք դիւղից, ոչխարի համար աղ բերէք, — բղաւում էր Խոդեդանը Իրիցանքից դէպի Արինօք: Անտառ եկած դիւղացիները կամ նախրապահները նրա ձայնը յաջորդաբար փոխանցում էին դիւղ եւ, այսպիսով, նա կապ էր պահպանում Արինօքի հետ, այնտեղից ստանալով հարկաւոր պաչարը չների եւ հօտի համար:

Աատուրի դէլխեղդ չները այնպիսի սարսափ էին տարածել սարում, որ դայլերը, Աէսի Հաջու հօտից ահաբեկած, սկսել էին զրոհել Ախուլի տան թոյլ եւ անպաչտպան հօտի վրայ: Զատոյն ոչխարը դնալով նուազում էր, մինչդեռ Նասրի տան հօտը դիրանում էր եւ բազմանում: Զատօն եկել էր այն համոզման, որ իր տնտեսութեան ամբողջ դրժբախտութեան պատճառը Բուլանուխից բերուած դէլխեղդ չներն էին, եւ նա ամէն երեք հովիւներ մի հատ չղթայ կը տան եւ կատակով հաղցրին Խոդեդանի պարանոցը, դոչելով նրան դէլխեղդ չուն: Վերջինս բռնեց երեքի վզից եւ այնպէս ամուր հուպ տուեց, որ լեղուները դուրս ընկան: Շները նոյնպէս հասան օգնութեան եւ նա, ընդհանուր քրքիջի տակ, արձակեց ընկերների պարանոցները:

Որոչ ժամանակ անց, պատահեց մի ուրիչ դէպք: Աատուրը ուչացած հօտի մը ճիւղը Մառնիկ սարից առաջնորդում էր դէպի Իրիցանք: Մի մեծ քարաժայռի մօտ չները սկսեցին հաչել: Ոչխարները խրտնեցին, սեղմուեցին իրար եւ, ականջները սրած, բնազդօրէն չարժուեցին դէպի այդ ապառաժը: Խոդեդանը զգաց, որ այնտեղ դայլերի վոհմակ է նստած: Նա անմիջապէս չուռ տուեց ահաբեկուած հօտի դլուխը եւ ոչխարը տարաւ ուրիչ ուղղութեամբ: Քիչ յետոյ տեսաւ, թէ ինչպէս դայլերը վեր կացան եւ, մի դժի վրայ չարուելով, գնացին իրար եւ տեւից: Նա անվրդով կանդնած երկար դիտեց գազանների այդ հետաքրքիր չուն:

Այսպիսի դէպքեր յաճախ էին պատահում:

ՀԱՍԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այրի Տիկին Անթառամ Պալեան, Պ. Շմաւոն Պալեան եւ զաւակները՝ կը ծանուցանեն թէ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի, այս Կիրակի, (Մայիս 3), Շաւիլի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, իրենց ամուսնոյն եւ մօրեղբօր՝

ՊԱՂՏԱՍԱՐ ՊԱԼԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ։

Կը հրաւիրուին հանդուցեալին յիշատակը յարգողները ։

ՓՈԽԱՆ ԾԱՂԿԵՊՍԱԿԻ

Տէր եւ Տիկին Պարէտ Բամպուքճեան կը նուիրեն երեսուն ֆրանք, ի նպաստ Հայ Կարմիր Խաչի Օգափ. կայանին, փոխան ծաղկեպսակի, վահագն Իչմա լացեանի մահուան առթիւ։

×

Օննիկ Թիւթիւնճեանի (Սէվրան) մահուան առթիւ, փոխան ծաղկեպսակի, Հայ Կարմիր Խաչի Օգափ. կայանին կը նուիրեն.— Տիկին Մ. Թիւթիւնճեան (Սէվրան), Տէր եւ Տիկին Ժան Ասլանեան (Կրընոպլը), Տիկին Փօլին Ասլանեան (Կրընոպլը) հարիւրական ֆրանք, Պ. Խոսրով Ասլանեան յիսուն, Տէր եւ Տիկ. Ս. Մահտէսեան (Վէր կալան) քսան, Պ. Մանուկեան (Սէվրան), Պ. Տէր-Մաթոսեան (Փալիյօն սու Պուա) տասնական, Պ. Պ. Քէպապճեան եւ Տավարեան (Սէվրան) հինգական ֆրանք ։

Պ. Զաւրճեան (Պուր լա Րէն) 5 ֆր. հանդուցեալին յարեկամ քանի մը Սէվրանցի հայրենակիցներ 40 ֆրանք ։

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Այրի Տիկին Հայկուհի Պօյաճեանի կրկրկնած մահուան առթիւ Կապ. Խաչի Տէրսինի դպրոցը չնորհակալութեամբ ստացած է.— Տէր եւ Տիկին Զաքար Զէյթունցեանէ 15 ֆր., Տէր եւ Տիկին Արամ Օհանեանէ տասը, Այրի Տիկին Թադուհի Աբրահամեանէ հինգ, Տէր եւ Տիկին Կարօ Ժամկոչեանէ, Տէր եւ Տիկին Լեւոն Աստուրեանէ, Տէր եւ Տիկին Գուրգէն Պօյաճեանէ տասնական ֆրանք ։

Հ. Յ. Դ.

ՄԱՐՍԷՅԼԻ Հ. Յ. Դ. Շրջ. կոմիտէն, ընկերական ժողովի կը հրաւիրէ Մար-սէյլի շրջանի հետեւեալ ենթակոմիտէներու եւ խումբերու բոլոր ընկեր-ընկերուհիները ։

ՔՐԻՍՏԱՓՈՐ եւ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ, 9 Մայիս, Շաբաթ երեկոյ, ժամը ճիշդ 21ին, Ահարոնեան ակումբը ։

ՀԱՄԱԶԱՍՊ, 10 Մայիս, Կիրակի կէսօրէ վերջ ժամը ճիշդ 15ին, սովորական հաւաքատեղին ։

ՎԱՐՈՒԺԱՆ, 10 Մայիս, Կիրակի կէսօրէ վերջ, ժամը ճիշդ 15ին, սովորական հաւաքատեղին ։

ՋԱՒԱՐԵԱՆ, 16 Մայիս, Շաբաթ, ժամը ճիշդ 21ին, սովորական հաւաքատեղին ։

ՎՌԱՄԵԱՆ, 17 Մայիս, Կիրակի կէսօրէ եաք ժամը ճիշդ 15ին, սովորական հաւաքատեղին ։

ԸՆԿԵՐ-ԿԱՐՕ, 17 Մայիս, Կիրակի կէս օրէ վերջ, ժամը ճիշդ 15ին, սովորական հաւաքատեղին ։

ՀԱՑԱՍՏԱՆ, 16 Մայիս, Շաբաթ եւ Կիրակ, ժամը ճիշդ 21ին, սովորական հաւաքատեղին ։

Այս ժողովները տեղի կ'ունենան իրենց սովորական հաւաքատեղիները։ Խիստ կարեւոր օրակարգ։ Ներկայ պիտի ըլլան Շրջ. կոմիտէի ներկայացուցիչները։ Բոլոր ընկեր-ընկերուհիներու ներկայութիւնը պարտաւորիչ է։ Վարչութիւնները նախապէս ընկերներուն պէտք է տեղեկացնեն ժողովներու վայրը, օրը եւ ժամը ։

ԸՆԴ. ԺՈՂՈՎ

ՍԵԲԱՍՏԻՈՑ Մուրատ Ռասմնասիրաց Միութիւնը ընդ. ժողովի կը հրաւիրէ իր բոլոր անդամները եւ համակիրները, այս Կիրակի ժամը 15ին, Իսիի Խրիմեան վարժարանը ։ Օրակարգ՝ նոր վարչութեան ընտրութիւն։ Բոլորին ներկայութիւնը անհրաժեշտ է ։

ԱՊՐԻԼԵԱՆ ՍԳԱՏՕՆԸ

Ալֆորվիլի եկեղեցւոյ հոգաբարձութիւնը Ապրիլեան Սգատօնը կը տօնէ Սալ Վոլթէրի մէջ։ Ապրիլ 30ին, Հինգշաբթի, ժամը 21ին։ Բարձր հովանաւորութեամբ Կաթողիկոսական Պատուիրակ ՍԵՐՈՎԲԷ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿՈՒԱՆԻ ։

Պատուոյ նախագահութեամբ Ալֆորվիլի երեսփոխան – քաղաքապետ ՌԱՈՒԼ ՊԼԷՕԶԻ ։

ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ՊԱՏԱՐԱԳ

ԷՔՍ – ԱՆ – ՓՐՈՎԱՆՍԻ ՄԷՋ

EGLISE DU COLLEGE CATHOLIQUE
20, Rue Lacépède, AIX

Կիրակի, Մայիս 3ին, առաւօտեան ժամը 9·30ին, Էքս – Ան – Փրովանսի եկե – ղեցիին մէջ Եպիսկոպոսական հանդիսաւոր պատարագ պիտի մատուցուի ։

Պիտի պատարագէ եւ քարոզէ Հարա – ւային Փրանսայի Առաջնորդ՝

ԱՐՏԱԻԱԶԴ ԵՊԻՍԿ. ԹՐԹՌԵԱՆ

Էքսի եւ շրջաններու Հայութիւնը կը հրաւիրուի խուռներամ գալու եւ Հայոց սքանչելի պատարագին խորհուրդով լեցուելու ։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ Հ. Բ. Ը. Մ.

ԽՆՋՈՅՔ

Ալֆորվիլ.— Կապ. Խաչի, Հ. Յ. Դ. Նոր Սերունդին եւ Հ. Յ. Դ. «Ս. Մինասեան» ենթակոմիտէին խնջոյքը, քաղաքապետարանի սրահը, Մայիս 9ին ։

Ճաշագին՝ 10 ֆրանք ։

ՄԱՅԻՍ 28

ՓԱՐԻԶ

Կը տօնուի 30 Մայիս Շաբաթ դիւերէն մինչեւ լոյս, Զ. Թաղամասի քաղաքապետարանի սրահներուն մէջ ։

×

ՎԻՆՆԻ ՄԷՋ

Մայիս 31ին, Կիրակի կէսօրէ վերջ ։

★ ԼՈՅՍ ՏԵՍԱԻ ★

Les *Vartananc,* les compagnons du Connétable Vartan Mamigonian, sont les héros et les 1036 martyrs qui, en 451, à la bataille d'Avaraïr, se sont sacrifiés à leur patrie. Aux 250.000 hommes du Roi des Rois, aux fameux Immortels, aux éléphants, Vartan ne peut opposer que 15.000 chevaliers et 45.000 manants accourus à son appel. Combat désespéré dont l'Arménie sortira pourtant victorieuse, arrêtant pour plus d'un millénaire l'invasion de l'Occident.

Vartananc est une puissante évocation historique, épique, colorée, animée, grouillant de personnages inoubliables, basée sur une étude et sur une connaissance précise des lieux et des événements. L'on comprend que Louis Aragon ait exprimé le désir de voir traduit le grand livre du dramaturge, poète et historien de l'Arménie Soviétique, T. Démirdjian.

traduit par Dikran Kirazian, présenté et adapté par Victor Gardon. 336 p. 15 F.

Editions STOCK, 6, rue Casimir-Delavigne, Paris 6e

Լ Ի Ո Ն

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԼԻՈՆԻ ԵՒ ԱՐՈՒԱՐՁԱՆՆԵՐՈՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԷՆ

ՄԱՑԻՍ 2 — Շաբաթ ժամը 20·30ին

Մի՛ զրկուիք, խնամքով պատրաստուած գեղեցիկ եւ շատ յուզիչ ներկայացումէ մը։

THEATRE MUNICIPAL DE VILLEURBANNE, PLACE DE LA LIBÉRATION

ՅՈՒՅԱՏԱՐՈՒԹԻՒՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐՈՒ ՄԱՍԻՆ

(Centre d'Etudes Arméniennes)

Կազմակերպուած Հայագիտական Ուսմանց կեդրոնի Փարիզի մասնաճիւղին կողմէ ։

Ապրիլ 25էն 30, իրիկուններըը ժամը 6էն 10, *Միութեան սրահին մէջ*, 32 Րիւ տը Թրէվիզ, Ա. յարկ ։

Փարիզի Հայութիւնը հրաւիրուած է այցելելու այս առաջին փորձը որ ցուցադրութեան մը նախապատրաստութիւնն է ։

Կարեւոր.— Ճոխացնելու համար հաւաքածոն, կը լուսանկարուին միայն *փոխ տրուած բոլոր վաւերաթուղթերը*

ՎԱՐԴԱՆԱՆՔ

ԴԻՒՑԱԶՆԵՐԴՈՒԹԻՒՆ [5 ԱՐԱՐ ԵՒ 2 ՊԱՏԿԵՐ]

Կը բեմադրուի Ֆրանսահայ Աւետ. Եկեղեցիներու Երիտասարդաց Միութեան կողմէ, հետեւեալ վայրերու մէջ եւ հետեւեալ թուականներուն ։

Մարսէյլ· *Մայիս 2, Շաբաթ երեկոյ, ժամը 8·30ին, «Սալ Մազնօ»* ։ 88 Րիւ տ'Օպանեը

Վալանս· *Մայիս 3, Կիրակի, կէսօրէ վերջ ժամը 21ին, Թէաթրը միւնիսիփալ*
Փօն տը Շէրիւի, *Մայիս 8, Ուրբաթ երեկոյ ժամը 8·30ին*, Սինեմա Րուայալ
Լիոն, *Մայիս 9, Շաբաթ ժամը 20·30ին*, 50 Րիւ Պանսէլ ։
Տէսին, *Մայիս 10, Կիրակի ժամը 3·30 ին, Հ. Յ. Դ. Տան սրահը* ։
Վիէն, *Մայիս 17, Կիրակի ժամը 3·30ն*, Սէրքլը Քաթոլիկ ։

ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐԸ

Նախաձեռնութեամբ

Կապոյտ Խաչի Փարիզի մասնաճիւղին եւ մասնակցութեամբ՝ ՋՈՄԻՆ ։

ՄԱՑԻՍ 10ԻՆ

ՖՐ· ԿԱՊՈՅՏ ԽԱՉ

Կայանի արձանագրութիւն

Ֆ· Կ· Խաչի Օգափ· կայանի արձանագրութիւնները կը սկսին Ապրիլ 4ին եւ կ'տեւեն Մայիս 30ին, Ֆրանսայի բոլոր ընկերներու մէջ։

Փարիզի մէջ արձանագրութիւնները տեղի կ'ունենան ամէն ԵՐԿՈՒՇԱԲԹԻ եւ ՇԱԲԱԹ կէսօրէ եաք՝ ժամը 4էն ժամը 7, Շրջ· վարչութեան դրասենեակը՝ 17 Րիւ Պլէօ, Փարիզ (9), Մչակոյթի Տան Գ. յարկը ։

Պէտք է ներկայանալ անձամբ եւ վճարել կանխիկ ։ Անհրաժեշտ են՝ Լիվրէ տը Ֆամիյ եւ Քառնէ տը Սանթէ ։

Ընդունելի են.— աղջիկները՝ 6–15 տարեկան։ Տղաք՝ 6–14 տարեկան։

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ

Գեղարուեստական երեկոյթ, կազմակերպուած Հ. Յ. Դ. Նոր Սերունդի Ա. – հարկնեան խումբի կողմէ (Փարիզ) Մայիս 23ին։

LE LORD
RESTAURANT
★
SPECIALITÉS
ARMÉNIENNES ET HONGROISES
Décor agréable — Prix modérés
PARIS
9, Rue Lord Byron, 9
(CHAMPS-ÉLYSÉES)
★
— Ouvert tous les jours —
Téléphone :
ELY. 07-27

ԿԱՐՄԻՐ ԽԱՉ

ՕԴԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԿԱՑԱՆ

Հայ Կարմիր Խաչի Օգն. Մարմնի Դասախօսութեան կայանի մանուկներու խումբը կը մեկնի Ճուլիս երեքին։ Աճանապրութեան համար դիմել Հայ Կարմիր Խաչի կեդրոնատեղին, 15, բիս Կուժօն, Փարիզ, երկուշաբթի եւ Ուրբաթ առաւօտները, ժամը 10–12։

ԱՆՆԱԽԸՆԹԱՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿԻ ՇՔԱՆՇԱՆ
Modèle déposé
Թանկագին ու Մնայուն
Ամէնէն Սիրուն Նուէրը

Պարզ ձեւ՝ 200 Ն· Ֆ·
Շրջանակով 300 Ն· Ֆ·
Գնելու համար դիմել՝
EDOUARD KHEDERIAN
66, Rue Lafayette.
PARIS (9e)
Tél. : PRO. 11-63
Expédition contre-remboursement

IMPRIMERIE SPÉCIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ՀԱՅՐԱՔ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.C.P. : PARIS 15069-82

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար· 60 Ֆ· Վեցամսեայ՝ 35 Ֆ·
Արտասահման՝ Տար· 75 Ֆ· Հատը 0·30 Ֆ·

ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
29
ԱՊՐԻԼ
MERCREDI
29 AVRIL
1964

Le Numero : 0,30 Fr.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9997

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9997

ԻՐ ԽՕՍՔԸ

ԳՈՆԷ ԱՅՍ ՏԱՐԻ...

Եթէ չենք սխալիր, որեւէ տեղ Հայաստանի մէջ, խորհրդային իշխանութեան հաստատումէն ի վեր : Այդպէ՞ս էր տնօրինուած վերէն, եւ հրամանը կը գործադրուէր առանց : Շատ – չատ, Հոկեհանդիստ մը եկեղեցիներու մէջ, համաձայն օրացոյցի երկարող արձանագրութեան :

Իսկ այս տարի՞ : Գոնէ այս տարին բացառութիւն պիտի կազմէ՞ :

Կ'ուզէինք հաւատալ, քանի որ պաշտօնական բերանները, թերթերն ու անթելը այլեւս համարձակօրէն կը խօսին հայկական պահանջներու, հայրենադարձի եւ ուրիշ աղացին հոգերու մասին :

Արդարեւ, ի՞նչպէս կարելի է Հայկական Դատ արծարծել, առանց ոգեկոչելու ամբողջ ժողովուրդի մը անճիտումը, որ տեղի ունեցաւ 1915 Ապրիլ 11–24ին եւ չարունակուեցաւ Դաշնակիցներու Լաւսաննի յաջորդ տարիներուն մէջ, տարիներէ ի վեր :

Օրինակ, տակաւին չունինք Ցիշատակարանը Հայոց Սարսափներուն :

Անհամար յուշեր, վէրքեր, տեսարան – ներ ապրած են Արտասահմանի մէջ : Հարիւրաւորներ կան որ կրնան լայնանիստ եւ երկնային աշխարհակալութեան մը կազմել, եթէ հաւաքուէր Հայաստանի մէջ եղածներն ալ : Եւ տակաւին ձեռագիրներ՛ը, ձեռագիր – ներ՛ը :

Գալով հոլիւ մը, Գիւտ քահանայ Ա – ղանեանց, յաջղեր է «Դիւան Հայոց Պատմութեան»ը հրատարակել : Դժուա՞ր է հաւաքները Ցիշատակարան մը կազմել, հաւատացեալ աշխատանքով : Ձեռք ձեռքի տալով եւ նիւթերը հաւաքելով, դասա – ւորելով, խմբագրելով :

Գալիան չէ որ անպատճառ Երեւանի մէջ կատարուի այս գործը : Անհրաժեշ – տը պետական օժանդակութիւնն է : Շատ – ղութիւն ձգեցին 200 տարուան մէջ :

Հայրենիքէն հեռու, բայց հայրենիքին համար :

Մտաւոր ուժերու ներկայ ցիրուցան վիճակին մէջ,— մինչեւ որ կարենանք բոլորս մէկ երդիքի տակ ամփոփուիլ — պիտի փնտռենք ոչ թէ ցանկալին, այլ կարելին :

Այսպիսի ձեռնարկ մը տասնապատիկ աւելի պիտի ծառայէր յարաբերութիւն – ները ամրապնդելու, եւ մանաւանդ փո – խադարձաբար լուսաբանուելու : Օգտը – ւելու, ներշնչուելու :

Կարգ մը երեւոյթներ եւ իրողութիւն – ներ կ'ապացուցանեն թէ բոլոր սառերը հալած չեն տակաւին : Կամ հալած են հատուածական իմաստով :

Ապրիլ Տասնմէկը պիտի կրնար դործել ամբողջական հրաշքը :

Եւ, ամէնէն առաջ, երեւանցիներուն աչքերը պիտի բացուէին աշխարհի մը վրայ որ մինչեւ հիմա մնացած է խաւարտուն Ափրիկէ : Իրենց իսկ յանցանքով :

Իրականութիւն չէ՞ որ մշակոյթի կապն անդամ վերածուեր է մենաշնորհի :

Շ·

20 Ապրիլ 1946

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԾԱՆՐ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՈՒՐԻՈՅ ՄԷՋ

—o—

ՅՈՑՑԵՐ ԴԱՄԱՍԿՈՍԻ ՄԻՋ

Զորս տնտեսական օրերու դադարէ մը ետք, Սուրիոյ կացութիւնը նոյն պատկերը կը ներկայացնէ : Գործադուլ ամէն կողմ միայն ուսանողներն ու դպրոցական – կանները իրենց դասերուն կ'երթան, բայց խանութպաններն փակ կը պահեն իրենց խանութները : Զօր· Հաֆէզ փոր – ձած է հաչտարար ձեռք մը երկարել, խառն յանձնախումբ մը կազմելով տնտեսական կացութիւնը քննելու համար : Ոչ մէկ արձագանգ գտած է իր այս առաջարկը, թէեւ խորհրդակցութիւնները չեն խզուած, բայց կողմերը կը մնան իրենց դիրքերուն վրայ : Վտանգ մը կայ սա – կայն, վասնզի եթէ լուծում մը չգտնուի վաղ կայ որ խանութպաններու զործա – դուլին յաջորդեն ուսանողական ցոյցեր որոնք ստիպեն բանակին միջամտել :

Այս կացութեան մէջ, Պասս կուսակ – ցութիւնը իր ճակատագիրը խնդրոյ ա – ռարկայ դարձուցած է : Ընդդիմութիւնը կը տարածուի նասրականներէն մինչեւ քաղքենի դասակարդը կրօնական տար – բերէն անցնելով : Մահմէտական եղբայր – ներու միաբանութիւնը, որ յիսուն հա – զար անդամ ունի, կը մեղադրէ Պասս կուսակցութիւնը իր աշխարհականութեան համար :

Նասրականները այն տպաւորութիւնը կ'ուզեն թողուլ որ եթէ պասսական կա – ռավարութիւնը տապալի, եղիպտոս մի – ջոցով պիտի չպարտադրէ :

Մամուլի ասուլիսին ընթացքին, Հա – ֆէզ չատ արհամարհական եղած է «ներ – քին թշնամիներու» նկատմամբ, մանա – ւանդ մահմետական եղբայրներու որոնց համար ըսած է·— « Իրենց ի վնաս սո – վետցան որ կարելի չէ խաղալ պասսական յեղափոխութեան հետ, կը յուսամ որ հասկցան » :

Ասուլիսէն ետք, որ երկու ժամ տեւած է, ահժամեայ Սահմանադրութիւնը հրա – չակուած է որուն թիւ 3 յօդուածը կը ճշդէ թէ իսլամական կրօնքը պետական կրօնք յայտարարուած է :

Զօր· Հաֆէզ իր հիացումը յատնած է Հիւէյն եւ Սէուտ թագաւորներու, ինչ – պէս նաեւ էմիր Ֆայսալի նկատմամբ :

ՎԱՀԱԳՆ ԿԱՐԵ՞ՆՑ ԹԷ... ՓՕԼ ԷԼԻԱՐ

Ֆրանսայի ականաւոր բանաստեղծ Փօլ Էլիւարից հատուկէնտ թարգմանութիւն – ներ կան հայերէն լեզուով : Բանաստեղծ Վահագն Կարենցը յանձն է առել լրացնել այդ բացը : Իսկ ի՞նչպէս· վերցրել է Փը – բանսայի բանաստեղծի հանրայայտ «Ա – զատութիւն » բանաստեղծութիւնը եւ «վերամշակել» է, այլ կերպ ասած՝ Վ· Կարենցը փոփոխակներ է դրել Էլիւարի « Ազատութիւն » բանաստեղծութեան նիւթերով :

Եւ ահա «Աւանդարդ» թերթի այս տարուայ Փետրուար 20ի համարում տպա – դրուել է Վ· Կարենցի «Երգ խաղաղու – թեան» բանաստեղծութիւնը, որ Փօլ Է – լիւարի 22 տարի առաջ դրած «Ազատու – թիւն » բանաստեղծութեան անյայտ թարգմանութիւնն է յիշեցնում : Ի հար – կէ, « հեղինակը » (այսինքն՝ Վ· Կարենց) կը պնդի, թէ դա իր սեփականութիւնն է, քանի որ թերթն էլ ներկայացրել է որ – պէս այդպիսին : Իրօք, կարդալուց եւ համեմատելուց յետոյ «հսկայական» տարբերութիւններ են երեւում : Օրինակ՝ Փօլ Էլիւար վերնագրել է « Ազատու – թիւն», իսկ Վ· Կարենց՝ «Երգ խաղաղու – թեան», Էլիւար գրել է մօտ 85 տողանոց մի բանաստեղծութիւն· իսկ Վ· Կարենց սահմանափակուել է 16 տողով : Էլիւար « ազատութիւն » է գրում «Թռչող Թռ – չունների թեւերի վրայ», իսկ Վ· Կարենց աւելի է արդիականացրել այս պատկերը եւ ցանկութիւն է յայտնել «խաղաղու – թիւն» գրել «Թեւերի վրայ սաւառնակ – ների», Էլիւարի «հաւաքուող կառոյցիս վրայ» տողը դարձել է «բարձրացող չէն – քի դռների վրայ», Էլիւար բանաստեղ – ծութիւնը սկսում է «դպրոցական տե՛ս – րակներիս վրայ» տողով, իսկ Վ· Կարենց այդ նոյն տեսարկները «մանկական»որո – շիչով տարել է նախավերջին տող : Էլիւ – ար սկսել է այսպէս .

Դպրոցական տետրակներիս վրայ ,
Ծառերի եւ նստարանների վրայ ,
Աւազի եւ ձեան վրայ
Քո անունն եմ գրում :

Իսկ Վ· Կարենց պարզապէս դրելու ցանկութիւն է յայտնում .

Ցուշադրիւրների էարերի վրայ ,
Դարերով մամռած ժայռերի վրայ ,
Բարձրացող շէնքի դռների վրայ
Ուզում եմ գրել ես խաղաղութիւն :

Բայց, չնայած այս «հսկայական » տարբերութիւններին, «Երգ խաղաղու – թեան » եւ «Ազատութիւն» բանաստեղ – ծութիւնների մէջ կայ մի հիմնական նը – մանութիւն, որ առիթ է տալիս ասելու , որ Վ· Կարենց կողոպտել է Փրանսայի բանաստեղծին :

Փօլ Էլիւար "Ազատութիւն » բանաս – տեղծութիւնը դրել է 1942 թ·, երբ Փը – րանսայի ժողովուրդը պայքարում էր Ֆաշիզմի դէմ, երբ ինքը՝ հեղինակը, դի – տակցելով իր պարտքը մարդկութեան հանդէպ, Ֆրանսայի համայնավար կու – սակցութեան շարքերն էր մանում : Բա – նաստեղծութիւնը տոգորուած է պայքա – րի եւ ազատասիրութեան ոգով, Էլիւար 85 տողի մէջ թուում է այն ամէնը, ինչ չրջապատում է մարդուն, ինչ հարազատ է եւ թանկագին, ինչի համար մարդիկ իրենց արիւնն են թափում : Բանաստեղծը այդ թուարկումներով կերտում է պայ – քարող եւ ազատասէր մարդու կերպարը : Կատարեալ մարդու էութիւնը կազմուած է «Դպրոցական տետրակներից», «Ման – կութեան արձագանգից», «Ցոյցից եւ յուշերից», «Հանապազօրեայ հացից» , «Թռչունների թեւերից», «Գոմոռացող չան սուր ականջներից ու ծուռ թաթերից », «Ակամայ բացակայութիւնից» եւայլն : Բանաստեղծութիւնը կազմուած է քան քառատողից եւ ամէն մի քառատողի վեր – ջում դրւում է· «Քո անուն եմ դրում », իսկ բանաստեղծութիւնը վերջանում է այսպէս·

Եւ զօրութեամբ այդ խօսքի
Իմ կեանքն եմ վերսկսում ,
Ես ծնուել եմ, որ ճանաչեմ քեզ ,
որ անուանեմ քեզ
ԱԶԱՏՈՒԹԻՒՆ :

Այստեղ է բանաստեղծութեան ուժը· Էլիւար մարդու էութեան ամենափոքր եւ անտեսանելի մասնիկների վրայ «Ազա – տութիւն » է գրում· Հէնց այս հանճարեղ մտայղացումը, հնարանքն է « վերցրել » Վահագն Կարենց եւ Էլիւարի հանճարեղ գործը դարձել է մի ապշեցուցիչ ոտանա – ւոր : Տուեալ դէպքում Վ· Կարենց նման է այն սկսնակ նկարիչներին, որոնք փոր – ձում են «չտկել» մեծ վարպետների կը – տաւները, ի հարկէ ապարդիւն : Վատ չէր լինի, որ Վ· Կարենցն էլ զգուշանար եւ նման «չտկումներ» անելուց առաջ յիշէր, որ դեռ 22 տարի առաջ Ֆրանսայի բա – նաստեղծը արդէն դրել է, եւ ի հարկէ, աւելի լաւ, քան Վ· Կարենցը հիմա կը դրէր :

Յ· Գ·— Չմոռանանք ասել, որ Վահագն Կարենց Փօլ Էլիւարին ծանօթացել է ոչ թէ բնագրով, այլ թարգմանութեամբ :

Ալ· ԹՕՓՉԵԱՆ

«Սով· Հայաստան» , Ապրիլ 15

ՑԱՌԱՋ·— Էլիւարի այս ոտանաւորը առաջին անգամ թարգմանած է Շ· Մի – սաբեան եւ հրատարակած է Արածանիի մէջ (1945 Գիրք, Բ· էջ 9)·

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ԿԻՊՐՈՍԻ կացութիւնը միշտ խառնակ է· Յոյն կիպրացիները յարձակած են Սէնթ Իլարիոնի ամրոցին վրայ եւ կը չարունակեն յառաջանալ Թրքական կրա – կին տակ· Ըստ եղած նաեւ թէ բերդը կը – րաւած են :

ԱԹԷՆՔԻ կառավարութիւնը ազատ ար – ձակած է քաղաքական 430 բանտարկ – եալներ :

ՊԵՆ – ՊԵԼԼԱ յայտարարեց Մոսկուայի մէջ թէ Խորհ· Միութեան օժանդակու – թիւնը Թոյլ պիտի տայ Ալժերիոյ որ ա – զատ աշխարհակալութենէն :

ՓԱՐԻԶի բնակչութիւնը աւելի չատ կը կարդայ քան կ'ուտէ ըստ վիճակագրու – թեանց· Այդպարեւ փարիզ 2229 դրավա – ճառի եւ թերթավաճառի խանութներ ու – նի այսինքն 46 հատ աւելի քան մսավա – ճառի խանութները :

ՊԵԼԿՐԱՏԷՆ կը հաղորդեն թէ սերպ ուղղափառ եկեղեցին դիմում կատարած է անդամակցելու համար Եկեղեցիներու Տիեզերական Խորհուրդին :

ՏԱԼԱՍի բանտին մէջ, Օսվալտ ոճ – րագործը՝ Ռիւպի փորձած է անձնաս – պան ըլլալ իր խցիկին մէջ :

ՓԵՌԻՆի « Ժողովուրդին Օրաթերթը » հրատարակած է Սուսլովի տեղեկագիրը, ի յայտ բերելով անոր «սուտերն, սո – փեստութիւններն ու չհատագործումնե – րը »·

ԱՆԾԱՆՕԹ ԶԻՆՈՒՈՐԻՆ ԲՈՑԸ

Ուրբաթ օրուան արարողութեան ներ – կայ հասարակութեան մէջ կը նչմարուէր նաեւ Դպրոցասէր Տիկնոջ Վարժարանի աշակերտներու խումբ մը· Փարիզի եր – կու հայ վարժարաններու տղաքն ու աղ – ջիկները, իրենց համազգեստով, մեծ տը – պաւորութիւն գործեցին :

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԱՐԱՏԻ ԳԱԳԱԹԻՑ

—o—

1903 Օգոստոսին, գիտական արշաւա – խումբի մը հետ Արարատի գագաթը կը բարձրանայ Արշաւիր Մխիթարեան: Ահա թէ ինչ գրած է այդ վերելքին մասին :

Երբ դիւերային օթեւանից մենք նա – յում էինք Մասիսի դագաթին, մեզ թը – ւում էր, թէ այդ ժայռերը գոնուում են ուղիղ նրա տակ եւ թէ հասնել ժայռե – րին՝ նշանակում է հասնել դագաթին, բայց հիմա, ժայռերի գլուխը բարձրա – նալուց յետոյ, մենք զարմանքով տե – սանք, որ լերան գլուխը դեռ շատ հեռու է մեզանից եւ դեռ շատ ուժ պէտք է դործ դնել նրան հասնելու համար: Սա – կայն այս հանդամանքը մեզ չյուսահա – տեցրեց. կրկնապատկուած ուժով մենք սկսեցինք նորից մագլցել, կախ ընկնել ժայռերից, յենուած մի ձեռքի կամ դա – ւազանի վրայ՝ միւսով քաշել դէպի վեր մարմնի ամբողջ ծանրութիւնը, սողալ օ– ձի նման, գործել ձեռքով, ոտքով, մէջ– քով, դաւազանով, ինչքան եւ ինչ կերպ միայն ընդունակ է մարդու դիւրաթեք մարմինը : Մեր ջանքերը պսակուեցին յաջողութեամբ, անընդհատ ժայռից ժայռ բարձրանալուց յետոյ՝ մենք ան – ցանք վերջապէս այդ դժուար կիրճը եւ կանդնեցինք մի խճուտ թեքուածքի ա – ռաջ: Պէտք էր հիմնաւորապէս հանդրս – տանալ, մանաւանդ որ մեզանից մէկը՝ Դաւիթովսկի, որ հագել էր մորթով աստառած հաստ կիսավերարկու, արդէն յոգնել էր եւ դժուարութեամբ էր բար – ձրանում: Նստած ժայռերի վրայ՝ մենք սկսեցինք նախաճաշել եւ նայել մեր ա – ռաջ բացուած տեսարաններին, որոնք, քանի մենք վեր էինք բարձրանում, այն– քան աւելի լայն, աւելի հրաշալի էին դառնում :

Քառորդ ժամի չափ հանգստանալուց յետոյ, մենք չարունակեցինք ճանապար– հը խճուտ լեռնալանջով : Դա բաւական երկար, բաւական թեք եւ բաւական տա– ժանելի էր: Մեր ընչառութիւնն սկսել էր դժուարանալ. կարծես մենք տանում է – ինք դէպի վեր ոչ մեր մարմնի սովորա – կան ծանրութիւնը միայն, այլ՝ ահագին բեռներ: Միւս դժուարութիւնն այն էր, որ անկարելի էր այդ խճուտ թեքուած – քի վրայ գոնէ մի րոպէ նստել հանգստա– նալու, ինչպէս անում էինք մենք յաճախ ժայռերի մէջ, ծծումբի զօրեղ, անտա – նելի հոտը լեցուում էր քիթս ու բերանս եւ ստիպում չուտով հեռանալ, փախչել այդ զարհուրելի տեղից : Աբիխի եւ Պը– բայսի կարծիքով ծծմբային հոտը այս – տեղ առաջանում է նրանից, որ լերան՝ որձաքարերից բաղկացած զանգուածի մէջ գտնուում են երկաթային ծծումբի բիւրեղները, որոնք քիմիապէս անընդհատ լուծուելով՝ արձակում են անտանելի հոտ: Ծծմբային խճուտ տարածութիւ – նը համարեա բոլորովին ազատ էր ձիւ – նից: Հեռանալով այդ տեղից՝ մենք նո – րից ընկանք ժայռերի մէջ. դրանք արդէն լեռնագագաթի վերջին արգելքներն էին : Երբ մենք, գլուխներս կախած, առանց այս ու այն կողմ նայելու, չնչասպառ հե– ւալով, մի կերպ քարշ էինք տալիս ոտք – ներս դէպի վեր, լսուեց յանկարծ բժիշկ Շտրայխերի ձայնը վերեւից.

— Ուռա՛, հասա՛նք, հասա՛նք:

— Ուռա՛, — կրկնեցինք մենք փոքր ինչ ներքեւից եւ ուժ տուինք ոտքներիս:

Մի քանի րոպէից յետոյ մենք արդէն կանգնած էինք Մասիսի ձիւնապատ գա – գաթի ժայռոտ չրթունքին:

25 – 30 քայլ հեռու մեզանից, գագա– թի ամենաբարձր կէտի վրայ, խրուած յաւիտենական ձիւնի եւ սառոյցի մէջ, փոքր – ինչ թեքուած դէպի հարաւ – ա – րեւելք, կանգնած էր օդերեւութաբանա– կան կայանի չորստնեայ, նեղ ու բար – ձրը, փայտեայ չինուածքը: Հարկաւոր էր հասնել նրան, բայց դա հեշտ չէր . քամին, որ անընդհատ փչում էր ամբողջ ճանապարհին, գագաթի վրայ կրկնա – պատկեց իր զօրութիւնը, անցնել այդ 25 – 30 քայլն առանց օժանդակ միջոցի անհնար էր: Գագաթը ամբողջովին ծած– կուած էր սառցանման, ամուր, փայլուն ձիւնի հսկայական շերտով, որ ղգալի կերպով թեքուած էր դէպի արեւելք . մի անզգոյշ քայլ, քամու մի զօրեղ չունչ, և մենք կը գլորուէինք դէպի Մասիսի վիհը — դէպի Ս. Յակորի պատռուածքը, ուս– տի մեր մէջի ամէնից աւելի քաջն ու անձնազոհը՝ բժիշկ Շտրայխերը, կապեց մէջքից մի հաստ թոկ, որ մենք վերցրել էինք մեզ հետ, հազաւ երկաթեայ սուր դամերով կօշկատակերը, վերցրեց ալպեան երկու դաւազան եւ առաջ ընկաւ: Դող – դողալով եւ ջղային թափով խրում էր նա կօշիկներն ու երկու դաւազանները սառոյց – ձիւնի մէջ, իսկ մենք սրտա – տրոփ սպասում էինք նրա անվեհեր քա– ջագործութեան ելքին. վերջապէս նա հասաւ կայանին եւ, քանդելով թոկը մէջքից, մի ծայրը կապեց կայանի սիւ– նին, թոկի միւս ծայրը գոնուում էր ա – ռաջնորդ Ահմէտ Բէկի ձեռքում : Բրո – նելով մի ձեռքով պինդ ձգուած թոկից, իսկ միւսով ամուր – ամուր խրելով դա– ւազանը ձիան մէջ՝ ես ու Դաւիթովսկին եւս իրար յետեւից հասանք կայանին : Մենք գոնուում էինք արդէն Մասիսի հա– րաւ – արեւելեան գագաթի ամենաբար – ձրը կէտի վրայ ...

Մի մեծ, բոլորաձեւ, ընդհանուր պատ– ուանդանի վրայ բարձրացած երկու վեհ կիսագնդեր՝ ծածկուած սպիտակ, ողորկ, մաքուր, յաւիտենական ձիւն ու սառոյ– ցով, որոնք տեղ – տեղ փայլում ու պըս– պղում են միջօրէի արեւի ճառագայթնե– րի տակ, իբրեւ առաւօտեան ցօղ – ա – դամանդներ, մի լայն, ցածրահասակ բիւրեղ – սառոյցի նման փայլփլող ձո – րակ, որ անցնելով հիւսիս – արեւմուտ – քից դէպի հարաւ – արեւելք, իբրեւ մըշ– տական անջրպետ, բաժանում է իրարից

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԿՐԷՏԷԻ

(Ե. եւ վերջին մաս)

1905ին ըմբոստութիւն կառավարու – թեան դէմ Վենիզելոսի դեկավարու – թեամբ: Իշխան Գէորգ կը հրաժարի, պետութիւնները թագաւորին կը յանձնա – րարեն նոր բարձր քոմիսէրի մը նշանա – կումը, որուն պաշտօնը պիտի տեւէր հինգ տարի: Պուլկարիոյ անկախութիւն հռչակումէն օգտուելով Կրետացիները 1908 Հոկտեմբեր 10ին կը յայտարարեն կըղ – զիւին միացումը Յունաստանի: Վենիզելոս կը հրաւիրուի կազմելու Յունաստանի դահլիճը, պալքանեան պատերազմին Թուրքիա կը պարտուի, 1918 Մայիս 30 – ին, Կրետէ հանդիսաւորապէս կը միանայ մայր երկրին :

Այս փոքրիկ կղզին, ուր հազար քառ. քլմ. տարածութեամբ, 1928ին ունէր 386·427 բնակիչ, 1957ին 475·800: Բնակ– չութեան ութսուն առ հարիւրը հոդա – դործ է, այս տոկոսն դասակարդն է որ դարերու պայքարով կը յաջողի իրական – նացնել հելլենականութեան Մեծ Գաղա– դափարը՝ միացում մայր հայրենիքին քաղաքականապէս, երբ մէկ են դեղով, լեզուով, դաւանանքով եւ պատմու – թեամբ: Կը գաղթէ կղզիները, կը մեկնի ծովերէն անդին եւ կը մնայ հաւատարիմ հայրենիքին, վեցհազարամեայ կեանքը չէ յոդնեցուցած, չէ ծերացուցած :

Ֆրանսացի պատմաբան Խտուարտ Տը – լիոյ հինդ հատոր յատկացուցած է Յու– նաստանի հարիւրամեայ դիւանագիտա – կան պատմութեան, վերջին հատորին վերջաբանին մէջ, Յոյներուն կը յիշեցնէ

լատին Ամերիկայի ազատագրիչ Պոլիվարի խօսքը՝ մահուան անկողնի մէջ. «Միութիւն, միութիւն եւ դարձեալ միութիւն, մէկդի վանելով նախանձը, հակամարտութիւն երկրէ երկիր, սակցութենէ կուսակցութիւն», որպէս հետեւ դիւրին պիտի ըլլայ մեծ գործը փարին իրականացումը: « Նոր Յունաս– տանը, հարիւրամեայ պայքարի մեծցած Յունաստանը, յոյն բոլոր կիրներուն տիրացած Յունաստանը, դրաւուր Յոյներէ օժանդակուած Յու– նաստանը, որ հպարտ եւ դիտակից բազդատելի անցեալին, որ զօրացած հին Աթէնքի եւ քրիստոնեայ Պոլսոյ սերով, ներկայ Յունաստանը մաղթ– բոլոր Յոյներուն եւ մեծ ազդն է արդի– քի :

« Կարելի չէ բան մը ընել հոն՝ առանց իրեն :

« Կարելի չէ կազմակերպել արդի– խաղաղութեան մէջ՝ առանց իր մասնա– կցութեան» : (Հատոր Ե., էջ 499):

Պատմաբանը բարոյական ուժ մը տեսնէ հազարամեայ պատմութեան մէջ. Աւելի ճիշդ տեսնելու է կենսաբանական ուժ մը, նուազած, անճիտուած չէ, ուած է նոյնիսկ հարստահարութեանց դէմ ջանին : Հաստատելու է նաեւ բնական ուժ մը, այսինքն դիմադրելու կարո– թիւն ամէն ճնշումի, կրօնական, քաղա– քական, տնտեսական՝ վենետիկեան Թրքական տիրապետութեանց տակ : Հաս– ած է հելլենականութեան հաւատարիմ թիւնը, հպարտութեամբ անցեալին, հա– տութեամբ ապագային, Մեծ Յունաս– տանի մը կառուցման խոկալով, որպէս ժառանգորդ Մեծ Աթէնքի, որուն ան– խոնարհեցան յաղթական Սիլլա եւ Բո– րոխտ Կեսար :

ՅՈՐԻՆ ԳԱՒՐԻ

Ասղիկը, պիծակ, միշտ կը հեռանայ տունէն, կ'երթայ կուգայ, լուր կը բերէ դրացիներէն եւ իր ընկերներէն, բոլորն ալ ինչպէս ինք՝ «ժլղոր»(*), դարձեալ մեծ մօրս բացատրութեամբ: Բարսեղը մօրս քղանցքին կառչած, միշտ լալկան, միշտ տրտնջացող: Յակոբիկը, տակաւին ծծկեր, մօրս բազուկներուն մէջ կամ բազմոցին վրայ :

Իսկ հայրս՝ պինուոր, — ա՛խ, լուր ալ չունինք իրմէ :

Այսպէս, պատրաստ, կը սպասենք որ լուսնայ, կը սպասենք որ կարաւանը ճամբայ ելլէ: Մայրս ծախած է տունէն ինչ որ կարելի է ծախել: 450 դրուշ ու – նինք, ահա մեր ամբողջ հարստութիւնը, — ըսաւ մայրս աչք մը նետելէ եւ հաս – կընալէ եւթ թէ այլեւս լրացած է ամէն պատրաստութիւն: Ու նստաւ, հանդչելու համար : Այդ հանդստութիւնը, սակայն, թուլցուց իր պրկուած ջիղերը, եւ սկսաւ լալ : Լացը վարակիչ է, եւ ահա իրարու նայելով սկսան լալ Բարսեղը եւ Յակո –

(*) Կաղնիի տերեւներու վրայ, միջա – տի մը խայթումով կազմուած գոյացու – թիւն մը խոշոր սալորի մը ձեւով: Այս – տեղ կը նշանակէ՝ անիշան բան :

բիկը : Ասղիկը վար վազեց սանդուխնե– րէն ու կորսուեցաւ մութին մէջ : Ես դուրս կախուեցայ պատուհանէն՝ ծածկե– լու համար յուզումս : Փողոցին մէջ ան– ցուդարձ մը լապտերներով կամ առանց լապտերի: Երբեմն կանչեր, բարձրաձայն խօսակցութիւններ :

— Մի լար, կը լսեմ եռեւէս, մի լար, լացով կաթ չեն տար :

Մեծ – մայրս է, որ կ'աշխատի հան – արտեցնել մայրս: Եռեւ կը դառնամ, մայրս կաթ կուտայ Յակոբիկին՝ դադ – րեցնելու համար անոր լացը, մինչ իր դէմքը ողողուած է արցունքներով :

— Հոդ մի ըներ, կախան ոսկիներս կը ծախեմ ու նորէն անօթի չենք մնար, կ'ըսէ :

Տէրպէնտի ճամբուն վրայ
13 Օգոստոս

Լուսցա՛ւ :

Մունետիկը կ'արթնցնէ քնացողները : Փողոցները լեցուն են թուրք մուհաճիր – ներու կառքերով ,— հրաման արուած է որ ամէն տուն մէկ կառք վարձէ, «ճամ – բորդութեան» կազմոցները բեռցնէ, ո – րովհետեւ մէկ ժամ վերջ կարաւանը պի – տի մեկնի դէպի չոգեկառքին ամենամօտ կայարանը, Տէրպէնտ :

Գիւղացին, իր յուզումին մէջ, չի դի– տեր ինչ ընէ ու կը տնտնայ: Կառքերը

կը բեռցնեն, չուաններով կը կապեն, յե– տոյ վար կ'առնեն, դարձեալ կը բեռցնեն: Երախաները կուլան, մայրերը կը պոռան, մանուկներ կան որ կորսուած են կամ խաղալու դացած : Թուրք կառապանները կը տրտնջան, որ այս դանդաղութեամբ կարելի չէ մինչեւ երեկոյ Տէրպէնտ հաս– նիլ, ճամբան երկար է : Ժանտարմանե – րը, ձի հեծած, սպառնալով կ'անցնին փո– ղոցներէն :

Մենք բեռցած ենք մեր կառքը, — մտաներուս ծայրերը կը ցաւին, եղունդ– ներս կոտրեցան ծանրկեկ կապոցները կառքին վրայ բեռցնելու ժամանակ : Եւ երբ, վերջին անդամ մըն ալ, կը բարձ – րանամ մեր տանը սանդուխներէն, կը կանդնիմ պատշգամին մէջ, յանկարծ ողբ մը կը լսեմ դերեզմանէն :

Զոր մը երկուքի կը բաժնէ մեր դիւղը՝ երկու թաղերու, եւ մեր տունը կը նստի վերի թաղին դառիթափին վրայ, ճիշդ դէմն ունենալով, դիմացի զառիթափին վրայ, դերեզմանը՝ ուր երդուած ողբը կարելի է լսել մեր տան եռեւի պատշգա– մէն հատիկ հատիկ եւ շատ յստակ :

Գիւղացի կիներ են, որ աքսորի կա – րաւանը ճամբայ ելլելէ առաջ՝ դերեզման վազած են հրաժեշտ առնելու համար ի – րենց մեռելներէն :

— Բա՛ց, մարի՛կ, բա՛ց փոսիկդ, թող քովիկդ թաղուիմ ու դուրպէթ չերթամ , կ'երգէ մատղաշ ձայն մը :

— Մնաս բարով, հայրիկ, ես ալ կ'երթամ, ո՞վ դիտէ, ո՞ր չոլերուն տ'իյնամ, դիս դերեզման դնող մը չունենամ, ա՛խ , հայրի՛կ··· կ'երդ– րիչ մը :

Յուզումը այնքան կը ցնդէ դիւ, կարծես պիտի խեղդուիմ : Վար կը ման ու փողոց կ'իջնեմ :

Մայրս դլխահակ նստած է իր պա– տանը սեմին վրայ՝ Յակոբիկը գիրկը: Մեծ մայրս նստելու տեղ կը պատրաս– կառքին մէջ: Բարսեղը մագլցած է ներուն վրայ եւ չարունակ կը կանչ– րըս՝ պարծենալու համար թէ բանի նստած է :

Եւ ահա հրամանը ,— պէտք է բայ ելլել :

Մայրս ոտքի կ'ելլէ, Յակոբիկը դնէ մեծ – մօրս գիրկը, չեմ գիտեր չու՝ բանալիով կը դոցէ մեր տանը ռը, յետոյ երեսը կը խաչակնքէ, համբուրէ տանը դուռը եւ դրկելու ձեւով կը բանայ ձեռքերը ծես ուզէր փաթթուիլ իր տանը եւ ջազուրել զայն, կը տեսնեմ որ ողբ մը ըսել կ'ուզէ թերեւս՝ որ մը կը մրմնջէ :

Մեծ – մայրս կը կանչէ :

— Ալ կը բաւէ, աղջի, կը բաւէ, տղուդ քով :

(3 Շար.)

ՀԵՂԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԷՆ

ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ, ԳՏՆՈՒԵՑԱԻ ՀԱՅԸ

«Քաթիմերինի» Ապէնքի առաւօտ – եան օրաթերթը՝ կիրակի օրուան (12 Ապրիլ) իր թիւին խմբագրութեան ուղ – ղուած նամակներու սիւնակին մէջ, վերե – ւի խորագրով՝ հրատարակած է «Կանո – ւթ խորագրով՝ հրատարակած է «Կանո – նաւոր Ընթերցող մը» ստորագրութեամբ հետեւեալ նամակը .—

«Կը գանգատինք, թէ Ամերիկայի մէջ կը զօրանայ Քրքսասիրական քարոզչու – թիւնը՝ կիպրական հարցին չուրջ : Ճիշդ է հաստատումը եւ արդար մեր դառնու – թիւնը մեր դաշնակիցներու անհետեւո – ղականութեան դէմ : Սակայն, օգտակար պիտի ըլլար գիտակցիլ՝ թէ այս ոը – խուր երեւոյթին դլխաւոր պատասխա – նատուները մենք ենք: Որովհետեւ , իր – բեւ պետութիւն եւ իբրեւ անհատ մեր անչարժութեան չնորհիւ է որ կարելի կ'ըլլայ հակառակ տեսակէտներ պարզել : Հարցը՝ այնքան յստակ է եւ հելլենական փաստարկութիւնները այնքան չատ են , որ ամերիկեան մամուլին կողմէ Թրքա – սիրական քարոզչութեան մը յանդգնու – մը պէտք է չափազանց վատնդալից եւ անպատասխանելի մը ըլլար, բարոյական տեսակէտէ :

կը հետեւիմ « Նիւու Ուիք » պարբերա – կանին, որ առանց բացառութեան, ամէն չարաթ, արուեստականօրէն կը մատու – ցնէ Թրքին կանոնաւոր չափը (տողը) :

Եւ կարծես թէ իր ընթացքը բաւական չըլլար, իրեն օդնութեան կը փութան դառնան անդլերէն դիտցող Թուրքեր, որ կը դրկեն խելք Թոդնող նամակներ, զորս կը հրատարակէ :

Մեացեալ Նահանդներու մէջ կ'ապրին մէկ միլիոնէ աւելի Հելլէններ : Ո՞վ կը կարծէք թէ հետաքրքրուած է այդ սու – տերը հերքելով : Հայ մը... Հալէպէն : Անունը՝ Հրաչ Տոտոյեան : Ո՛ղջ ըլլայ Հրաչը: Ան՝ «Նիւու Ուիք»ին ղրկած է Քրքուհիի մը նամակին պատասխանելու իր պատասխան մը եւ պարբերաթերթը զայն հրատարակած է 1964 Մարտ 30ի նամակ – ներու սիւնակին մէջ, « Հայկական պա – տասխան » խորագրով: Ահաւասիկ իր պատասխանին բնագիրը. «Զայրոյթով կարդացի Այէչ Թուլքայի կեղտոտ տեղե – կագիրը: Եթէ կ. Պոլսոյ բնակիչ չըլլար՝ իրեն պիտի ներէի իր անգիտութիւնը : Բայց, ինչ 1955 Սեպտեմբերին վկայ չե – ղա՞ւ կողոպուտին եւ անմեղ քրիստոնեայ աշակերտներու եւ քահանաներու ջար – դին: Եթէ կիպրացի Թուրքերու Թիւը կիպրացի Հելլէններու Թիւին քառապա – տիկը ըլլար, դիշերանոց բոլորը մորթած պիտի ըլլային, ինչպէս որ իրենց նախա – հայրերը մորթած էին մէկ միլիոն Հայեր եւ մէկ միլիոն Հելլէններ, մեծ մասով անպաշտպան մարդիկ » :

Հայը՝ արժանի է չքանչանի : Սակայն , ինչո՞ արժանի ենք մենք՝ Հելլէններս » :

ԱՄԵՐԻԿԵԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՊՈՍԹՈՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Մ Է Ջ

Պոսթոնի Հանրային կեդրոնական Մա – տենադարանի վարչութեան յատուկ ու – րախառնթ հրաւէրով, Հայ Ազգային երդչախումբը, ղեկավարութեամբ Տիկին Անահիտ Քէչիչեանի, խիստ յաջող հա – մերգ մը տուաւ Մարտ 22ին, Կիրակի, Մատենադարանի չքեղ եւ ընդարձակ սը – րահին մէջ, որ լեցուած էր մեծ մասամբ Ամերիկացիներով :

Նախքան համերգը սկսիլը, մատենա – դարանի վարչութեան անօրէնուհին ներ – էն մին, հակիրճ եւ իմաստալից ուղեր – ձով մը , պանծացուց հայկական երա – ժըշտութիւնը եւ արուեստը, եւ ներկա – յացուց Ազգային երդչախումբը իր անց – եալ գործունէութեամբ, ըլլայ ձայնաս – փիւռի , ըլլայ պատկերասփիւռի վրայ :

Համերգին յայտագիրը կը բաղկանար 19 երգերէ եւ չարականներէ, Մեհրապէ, Ալէմշահէ, Կոմիտաս վարդապետէ, Ալան Յովհաննէսէ, եկմալեանէ յօրինուած ե – րաժշտական կտորներէ :

Երդչախումբին դեկավարը՝ Տիկին Ա – նահիտ Քէչիչեան համառօտ եւ ճշդրիտ բացատրութիւններ տուաւ հայ ժողովր – դական երգերու եւ չարականներու երա – ժըշտութեան մասին :

Երգուեցան Բարի Լուսին, Հունձ, Ծի – րանի ծառ, Լուսնակն անոյշ, Գարուն ա եւ այլն, ինչպէս նաեւ եկեղեցական երգեր, Սուրբ Աստուած, Սուրբ սուրբ , եւայլն: Ներկայ ժողովուրդը, լիարուն ծափահարութեամբ , դնահատեց երդչա – խումբը :

Համերգին օրը, Հանրային Մատենա – դարանի վարչութիւնը, սրահին մուտքին առջեւ, կազմակերպած էր ցուցահանդէս մը, եւ խնամքով եւ յատուկ դրաւոր բացատրութիւններով սեղաններու վրայ չարած հայկական ձեռագիրներ , երա – ժշտական գրքեր եւ նմոյշներ, մանրա – նկարչական արուեստի գործեր, որոնք չատ լաւ տպաւորութիւն ձգեցին հանդի – սատես Ամերիկացի հասարակութեան վրայ :

Այս յաջողութեան համար, չնորհաւո – րելի է Հայ Ազգային երդչախումբը իր կազմով, ինչպէս նաեւ Մատենադարանի վարչութիւնը որ նման առիթ մը ընծա – յեց Հայկական Արուեստի եւ երաժըշ – տութեան ցուցադրումին: Ամիկա հայ – կական փրոփականտի լաւագոյն ձեւերէն մին էր :

×

ՕՐ· ՎԱՐՍԵՆԻԿ ՍԱՐԸ – ՔԷՇԻՇԵԱՆ

Ապրիլ 14ին, Պոսթոնի Համալսարանի Շէրմըն Սթուարթ Եուներսիթի դեղագարդ սրահին մէջ, տեղի ունեցաւ Օր· Վար – սենիկ Սարը – Քէչիչեանի, սօփրանօ , համալսարանի ճիւղէն չրջանաւարտ ըլ – լալու րէսիթալը (երգահանդէսը) մե – ներդներով, դաշնակի ընկերակցու – թեամբ՝ Համալսարանի փրոֆէսօրնե – րէն՝ Լութվիկ Պէրկմանի :

Ներկայ էր հոծ բազմութիւն մը:

Յայտագրին մաս կը կազմէին.— Հինդ դերմաներէն երգեր՝ Եօհաննէս Պրամսի, Մայրամուտը, Լռին վրայ, Յուշեր, Անմ – րեւի ատեն, Լուսնի լոյս, եւ Աղջնակը :

Հինդ ֆրանսերէն երգեր՝ Քլօտ Տը – պիւսիի Զանգակները, Պարտէզին մէջ , Ծովը աւելի գեղեցիկ է, Փողին ձայնը կը սգայ, Ցանկաթուփերու աստիճանատ – րումը : Մոցարթի Մոգական Սրինգ եւ Քոզի Ֆան Թուրթէ օփերաներէն երկու դեղեցիկ կտորներ :

Կարճ մէջնաբարէ մը յետոյ, երդչու – հին յաջող մէներգեց Կոմիտասի Կռունկը, Գարուն ա եւ Ջինչ ու զինչը, Ալան Յով – հաննէսի եար նազանին :

Երգահանդէսի վերջին մասին մէջ եր – գեց Պէնճամին Պրիթընի երկու կտորներ՝ Օ, Ուէյլի, Ուէյլի եւ Նիւ Քէսըլէն չես գար եւ Ճըրըլտ Ֆինգիէ երեք կտորներ՝ Հեռացիր մահ, Ով է Սիլվիա, Սիրող մըն էր եւ իր աղջիկը (սիրուհին):

Իր ճայնին քաղցր թրթռացումներով , երդչուհին յուզեց ներկաները, որոնց հա – մար մեծ վայելք մըն էր այս րէսիթալը: Երգեցողութեան ընթացքին, օտար լեզ – ուով երգերուն առողանութիւնը ճիշդ եւ բնական էր :

Օր· Վարսենիկ Սարը – Քէչիչեան ըս – տացաւ երաժշտութեան Մագիստրոսի աստիճան (Մէսթըր ավ Միւզիք) :

Յաւարտ երգահանդէսին, ներկաները հիւրասիրուեցան Համալսարանի պաշ – տօնեաներուն կողմէ :

ՀԱՅԿԱԶՆ Գ· ՂԱԶԱՐԵԱՆ

ԿՍՐԾԷ ԳԻՏՆԱԼ

ՓԻԿՄԻՆԵՐԸ

Դարեր առաջ Եւրոպայի մէջ պատմու – թիւնները չէին կ'ընէին նեղոսի անտառ – ներուն մէջ ապրող սեւամորթ թզուկնե – րու մասին: Հոմերոս նկարագրած է յան – դուգն թզուկներու եւ հիւսիսէն դաղ – թող կռունկներու միջեւ տեղի ունեցած կռիւը: Արիստոտէլ, իր կարգին, կը գրէ հետեւեալը· «... Հոն կ'ապրին փիկմէ – ներու ցեղը: Ասիկա հէքեաթ չէ, այլ ի – րականութիւն : Մարդիկ եւ ձիերը չատ փոքր են եւ կ'ապրին անձաւներու մէջ» :

Սակայն մինչեւ ԺԶ. դար ոչ մէկ եւ – րոպացի յաջողած էր տեսնել փիկմէ մը:

Ասոնք աչխարհի ամէնէն դաճաճ մար – դիկն են : Այրերը մեր 11 տարեկան երա – խաներուն հասակը ունին. բարձրութիւ – նը 140 սանթիմեթրէն աւելի չըլլար : Կիները աւելի կարճահասակ են :

Կ'ապրին Հասարակածային Ափրիկէի անտառներուն, Քոնկոյի աւազանին եւ Իթուրի դետի ափերուն մօտ: Կը զբաղին ձկնորսութեամբ եւ որսորդութեամբ : Որսի կ'ելլեն ամբողջ ցեղով :

Այրերը իրարու հաւասար հե – ռաւորութեան վրայ , երկար չղթայ կազմած, առանց աղմուկի կը յառաջա – նան անտառին մէջ: Իրենց եռեւէն կ'եր – թան կիները՝ երախաները մէջքերնուն կապած : Ետք կը հասնին անտառի խոր – քը, առաջնորդին ղլխաւորութեամբ մեծ բոլորակ մը կը կազմեն եւ աստիճանա – բար կը սկսին նեղդնել չրջանակը : Այրե – րը ցիցերը կը խրեն դետին, իսկ կիները եւ երախաները դոռում – դոչիւնով եւ փայտերը ծառերուն զարնելով որսը կը քչեն դէպի Թակարդ: Շուները կը սկսին իրենց խլացուցիչ ոռնոցը : Կենդանինե – րը կը փախչին եւ կ'իյնան Թակարդ : Փիկմէները Թունաւոր նետակներով եւ նե – տերով կը սպաննեն վայրի ցուլերը եւ նոյնիսկ փղերը : Թոյները իրենք կը պատրաստեն յատուկ բոյսերէ, որ կ'ա – ճին Իթուրիի ափերուն :

Առողջ եւ ամրակազմ են: Ափրիկէ գա – ցած բոլոր բժիչկները եւ գիտնականները ոչ մէկ հիւանդութիւն յայտնաբերած են այս ցեղին անդամներուն մօտ :

ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱՐԱՑՐՆԵՐ

Հայրենի բնութեան յուչարձաններուն մէջ մեծ հետաքրքրութիւն կը ներկայա – ցընեն զանազան քարայրները :

Լոռիի մէջ կը գտնուի Հաղպատի Զա – րէհ իչխանին անունով կոչուած Զառնի քարայրը, ուր Գուգուրաց աչխարհը խու – ժած օտար ուժերուն դէմ երկար ու յա – մառ դիմադրութիւն մը ցոյց տուաւ Զա – րէհ իչխանը իր 500 մարտիկներով : Քա – րայրը երկու բաժանում ունի, մէկը այր մարդոց ու միւսը կիներու համար : Բըշ – նամին չէ կրցած թափանցել այդ անառիկ քարայրը եւ պարտուած ետ վերադար – ձած է: Քարայր կարելի է իջնել միայն պարաններով :

1273ին Զառնիի քարայրին մէջ ճգնած է Վարդան Բարձրաբերդցի խմաստասէրը:

Մօտաւորապէս հարիւր տարի առաջ այս քարայրին մէջ գտնուած են բազմա – թիւ մագաղաթներ, որոնք Հաղպատի վանքի գրադարանին զարդը եղած են եր – կար ժամանակ :

Խրամաձորի Ցաղթանց քարայրը ունի իր պատմութիւնը: Այստեղ պարտուած եւ փախուստի դիմած է Լենկթիմուր, որ ասպատակած էր Հայաստանը: Այդ յաղ – թանակին առթիւ ալ քարայրը կոչուեցաւ Ցաղթանց :

Լոռիի աչխարհը հարուստ է մեծ քա – րայրներով, ամէն քարայր իր պատմու – թիւնը ունի, որ կապուած է մեր ազա – տագրական կռիւներուն եւ մշակոյթին հետ :

Սիւնեաց աչխարհը եւս իր հռչակաւոր քարայրները ունի: Հոս կան թէ բնական, թէ արուեստական քարայրներ, որոնք ու – նին իրենց հերոսական պատմութիւնները:

«ԾԱՌԱՉ»Ի ԹԵՐԹՕՆԸ (83)

ԽՈՏԵԴԱՆ

Առաւօտուն իր սովորութեան համաձայն քնում էր շների մօտ: Երբ խարույկը հան – դում էր, նա դնում էր դէպի մակաղա – ձեղին եւ ննջում էր գլուխը դամփռնե – րից մէկնումէկի կրծքին դրած :

Երպէի մէջ նրա աչքերի առջեւով իրար եռանից անցնում էին Սեւ սարի գայլերը՝ իրենց ահռելի կերպարանքներով : Խոտե – դանը մէկիկ մէկիկ հաչւում էր նրանց , ասես թէ իր ոչխարն էր համբարում :

Գաւտում էր, որ նա գիշերը քնի մէջ բարձրաձայն հարայ էր կանչում : Այդ աղաղակի վրայ շներն ամբողջ թափով պատում էին առաջ: Ինքն էլ իր ձայնից զարթնելով եւ մահակը վերցնելով, վա – զում էր նրանց եռանից :

ԹԵԻԱԽՈՐՆԵՐԸ

Բայոնն արդէն սկսել էր աչխատել Ա – ւէսի Հաջու արտերում: Նաեւ Ոսկեհատը Արինօքի հայ կանանց ու աղջիկներին ժո – ղովելով, գնում էին ադայի կորեկի եւ դդրըլի արտերը քաղհանելու: Նուաղ յո – ղուններ պոկում էին, իսկ առողջ ցողուն – ների չուրջը բուկ էին տալիս, որ բոյսը փարթամանայ: Իսկ աւելի ուշ, երբ կա – նաչում էր չաղդամը, նրանք չարաթնե – րով դուրս չէին դալիս մարդերի մէջից : Մինչեւ արեւամուտ քաղհանում եւ նօս – բացնում էին կանաչ տունկերը, աւելորդ թփերը կորում էին, որ արմատն աւելի զօրանայ :

Բայց ամառնային ամենադաժան աչ – խատանքը հասունացող արտերի պահ – պանութիւնն էր : Հէնց որ արտը հասկ էր կապում, Սասնոյ սարերի բոլոր հաւքերը լցւում էին Բռնաչէն: Գալիս էին ագռաւ – ները, կաչաղակներն ու սարեակները : Իսկ ճնճղուկներին ու լորերին՝ թիւ ու համար չկար :

Այդ օրերին դիւղերի բոլոր հարսներն ու կանայք, աղաներն ու աղջիկները թափւում էին դաչտերը, որ իրենց բերքը պաչտպանեն: Բայոյը, դիւղի հարսներին ու աղջիկներին առած, գնում էր ադայի արտերը «հապա» անելու, այսինքն՝ հաւ – քերին դուրս քչելու արտերից: Գարսա – տիկների մէջ հող էին կացնում մինչեա – մատից եւ չրխկացնելով արձակում :

Աւէսի Հաջու արտերը գտնւում էին Ա – րինօքի ձորաբերանին՝ Բռնաչէն դեաի երկարութեամբ : Կանայք քայլում էին կորինների միջով եւ պարսատիկների մէջ հող լցնելով չպրտում էին հաւքերի վը – րայ, հետն էլ ղիլ վայրենական ձայներ արձակելով : Թռչունների երամները , սեւ ամպի պէս, կորելով ձորը՝ նստում էին դիմացի ցանքսերին: Այնտեղից էլ «հապա»ով ետ էին հալածւում Դաչտա – դէմի արտատէրերի կողմից կամ թռչում էին դէպի միւս հարեւանների արտերը :

Ախուպի Զատօն չատ էր կատաղում , երբ նկատում էր, որ փետրաւորները Ա – րինօքի կողմից քչւում էին իր արտերի վրայ : Նա դալիս կանդնում էր ձորաբե – րանին, որեւէ ծառի ստուերի տակ եւ , կրակելով, ետ էր դարձնում երեւացող երամները :

— Ո՞ւր էք ճնճղուկներին իմ ցանքսի վրայ քչում ,— բղաւում էր քուրդը դէ – պի ձորի հակառակ եղրին կանգնած «հա – պա» անող աղջիկների ու կանանց խում – բը :

— Դու Աւէսի Հաջու հետ խօսիր, ա – ղա , մեզ վրայ ինչո՞ւ ես բարկանում ,— պատասխանում էին Ոսկեհատն ու Բայա – ղը ձորի միւս կողմից :

— Մարուքա սարի կողմը քչէք ,— զոռում էր Զատօն, կրակելով օդի մէջ :

— Մարուքա սարի կողմը քչենք, Սա – սունցիք կը նեղանան :

— Ուրեմն Ս· Ապրերիկի կողմը քչէք :

— Էն կողմից էլ Վանահայրերը կը նե – ղանան :

— Որ էղպէս է, Դաւթի քարի վրայով Թոցրէք դէպի Ծծմակայ Քիթ: Մի խօս – քով, որ կողմն ուղում էք՝ հալածէք , միայն Թէ իմ արտերից Թող հեռու Թըռ – չեն, — բղաւում էր կատաղած քուրդը՝ մէկ անդամ էլ կրակելով դէպի վեր :

Հաւքերի երամը, որ առաջին պայթիւ – նից նետուել էր Դաչտադէմ, երկրորդ պայթիւնից վախեցած , մի մոլեգին պը – տոյտ կատարելով ձորի վրայ եւ երկինք բարձրանալով, տարերայնօրէն ուղղւում էր դէպի Ծովասար, մի հսկայական ամ – պի պէս ծածկելով արեւի լոյսը : Բայց դեռ այդ սարին չհասած, որտում էր Ախուպի Խաոյի հրացանը: Հաւքերի այդ ամբողջ բազմութիւնը, աղմկալի եւ խու – ճապահար, ետ դառնալով , Արինօքի վրայով սլանում էր դէպի Սեւ սարի ղով անտառները:

— Էապէս էլ կրակ կը լինի՞, ոչ ոք չի ուղում, որ իր արտի կողմը Թռչեն : Բա էս անտէր փետրաւորները ո՞ւր պիտի դը – նան, — բարկացած դոչում էին Բայաղը, Ոսկեհատը եւ միւս դեղկուհիները :

— Հեռո՛ւ Թռէք, հեռո՛ւ, ա՛յ Թեւա – ւորներ, ա՛յ սեւաւորներ,— կանչում է – ին նրանք՝ պարսատիկները դիլ արձակե – լով :

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

(Շար.)

Տէր եւ Տիկին Խոսրով Սարաճեան, Տէր եւ Տիկին Հայկ Սարաճեան, Տօքթ. եւ Տիկին Արթօ Աբգարեան, Թիէրի, Իվ, Լիտիա Սարաճեան, Քաթըրին եւ Մար – ժոլէն Աբգարեան ինչպէս նաեւ Թէր – զեան, Աբգարեան, Քլաֆէ եւ Քլերիօ ընտանիքները խոր ցաւով կը ծանուցա – նեն իրենց մօր, մեծ մօր, մօրաքրոջ եւ աղգականին՝

ԱՅՐԻ ՏԻԿԻՆ ԹՈՄԱ ՍԱՐԱՃԵԱՆԻ

(Ծնեալ Զարուհի Թէրզեան)

յանկարծական մահը որ տեղի ունեցաւ իր բնակարանը՝ 51 Րիւ Կիւսթաւ Քուր – պէ, (Պաճէէօ):

Յուղարկաւորութիւնը կը կատարուի այս Հինգշաբթի (Ապրիլ 30) ժամը 14ին, փարիզի Ս. Յովհ. Մկրտիչ եկեղեցին, ուրկէ մարմինը պիտի փոխադրուի Պան – եէօ Գոմիւնալ գերեզմանատունը, ամ – փոփուելու համար ընտանեկան դամբա – րանը: Թաղումը տեղի կ'ունենայ ժամը 15·40ին:

Մասնաւոր մահագդ չստացողներէն կը խնդրուի ներկայս իբրեւ ազդ նկատել:

ՅԱՌԱՋ. — Մեր ցաւակցութիւնները Տօքթ. եւ Տիկին Ա. Աբգարեանի եւ ընտանեկան պարագաներուն:

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Այրի Տիկին Անթառամ Պալեան, Պ. Շմաւոն Պալեան եւ զաւակները՝ կը ծա – նուցանեն թէ հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի, այս Կիրակի, (Մա – յիս 3), Շաւիլի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ, իրենց ամուսնոյն եւ մօ – րեղբօր՝

ՊԱՂՏԱՍԱՐ ՊԱԼԵԱՆԻ

մահուան քառասունքին առթիւ:

Կը հրաւիրուին հանդուցեալին յիշա – տակը յարգողները:

ՇՆՈՐՀԱԿԱԼԻՔ

Շաւիլի եկեղեցւոյ հոգաբարձութիւնը չնորհակալութեամբ ստացած է Այրի Տի – կին Մարի Տէր – Գալուստեանէ 30 Ֆր. ՅոգէՖ Փափազեանի մահուան առթիւ:

ՆՈՒԷՐՆԵՐ

Զատկուան առթիւ նուէրներ Պուլ. Օս – տոյի եկեղեցւոյ.— Գ. Տէրոյեան պրա – սեղան – պահարան մը, Մկր. Աւազանի կողքին եւ զեղեցիկ աստիճան, Ժանօ Հա – լաճեան՝ երկու թիքնաթոռ, Մ. Եավէր՝ Գմբէթին համար մեծ խաչ մը: Ալիքսան – եան եղբարք, Տէր եւ Տիկին Տ. Բարու – նակեան, Այրի Տիկին Ա. Քէնաիրեան՝ մէկ մէկ արժէքաւոր զորգ: Իսկ Տիկին Ն. Զարիպեան 50 տոլար (Ամերիկայէն):

Հ. Յ. Դ.

ՄԱՐՍԷՅԻ Հ. Յ. Դ. Շրջ. կոմիտէն, ընկերական ժողովի կը հրաւիրէ Մար – սէյլի շրջանի հետեւեալ ենթակոմիտէնե – րու եւ խումբերու բոլոր ընկեր–ընկերու – հիները:

ՔՐԻՍՏԱՓՈՐ եւ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔ – ԵԱՆ, 9 Մայիս, Շաբաթ երեկոյ, ժամը ճիշդ 21ին, Ահարոնեան ակումբը:

ՀԱՄԱԶԱՍՊ, 10 Մայիս, Կիրակի կէս – օրէ վերջ ժամը ճիշդ 15ին, սովորական հաւաքատեղին:

ՎԱՐՈՒԺԱՆ, 10 Մայիս, Կիրակի կէս – օրէ վերջ, ժամը ճիշդ 15ին, սովորական հաւաքատեղին:

ՋԱՒԱՐԵԱՆ, 16 Մայիս, Շաբաթ, ժա – մը ճիշդ 21ին, սովորական հաւաքատե – ղին:

ՎՌԱՄԵԱՆ, 17 Մայիս, Կիրակի կէսօրէ ետք ժամը ճիշդ 15ին, սովորական հա – քատեղին:

ԸՆԿԵՐ–ԿԱՐՕ, 17 Մայիս, Կիրակի կէս օրէ վերջ, ժամը ճիշդ 15ին, սովորական հաւաքատեղին:

ՀԱՅԱՍՏԱՆ, 16 Մայիս, Շաբաթ եւ – րեկոյ, ժամը ճիշդ 21ին, սովորական հաւաքատեղին:

Այս ժողովները տեղի կ'ունենան իրենց սովորական հաւաքատեղիները: Խիստ կարեւոր օրակարգ: Ներկայ պիտի ըլլան Շրջ. կոմիտէի ներկայացուցիչները: Բո – լոր ընկեր–ընկերուհիներու ներկայու – թիւնը պարտաւորիչ է: Վարչութիւնները նախապէս ընկերներուն պէտք է տեղեկա – ցընեն ժողովներու վայրը, օրը եւ ժա – մը:

ԱՊՐԻԼԵԱՆ ՍԳԱՏՕՆԸ

Ալֆորվիլի եկեղեցւոյ հոգաբարձու – թիւնը Ապրիլեան Սգատօնը կը տօնէ Սալ Վոլթէրի մէջ: Ապրիլ 30ին, Հինգշաբթի, ժամը 21ին: Բարձր հովանաւորութեամբ Կաթողիկոսական Պատուիրակ ՍԵՐՈՎԲԷ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿՈՒԱՆԻ:

Պատուոյ նախագահութեամբ Ալֆոր – վիլի Երեսփոխան – քաղաքապետ ՌԱՈՒԼ ՊԼԻՕԶԻ:

ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ՊԱՏԱՐԱԳ

ԷՔՍ – ԱՆ – ՓՐՈՎԱՆՍԻ ՄԷՋ

EGLISE DU COLLEGE CATHOLIQUE
20, Rue Lacépède, AIX

Կիրակի, Մայիս 3ին, առաւօտեան ժա – մը 9·30ին, Էքս – Ան – Փրովանսի եկե – ղեցիին մէջ Եպիսկոպոսական հանդիսա – ւոր պատարագ պիտի մատուցուի:

Պիտի պատարագէ եւ քարոզէ Հարա – ւային Ֆրանսայի Առաջնորդ՝

ԱՐՏԱՒԱԶԴ ԵՊԻՍԿ. ԹՐԹՌԵԱՆ

Էքսի եւ շրջաններու Հայութիւնը կը հրաւիրուի խուռներամ գալու եւ Հայոց սքանչելի պատարագին խորհուրդով լեց – ուելու:

ՎԱՐԶՈՒԹԻՒՆ Հ. Բ. Ը. Մի.

ԽՆՋՈՅՔ

Ալֆորվիլ.— Կապ. Խաչի, Հ. Յ. Դ. Նոր Սերունդին եւ Հ. Յ. Դ. «Ս. Մինաս – եան» ենթակոմիտէին խնջոյքը, քաղաքա – պետարանի սրահը, Մայիս 9ին:

Ճաշագին՝ 10 ֆրանք:

ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐԸ

Նախաձեռնութեամբ

Կապոյտ Խաչի Փարիզի մասնաճիւղին եւ մասնակցութեամբ՝ ՋՈՄԻՆ:

ՄԱՅԻՍ 10ԻՆ

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

ՎԻԷՆԻ ԵՒ ՏԷՍԻՆԻ ՄԷՋ

Այս Շաբաթ Մայիս 2ին:

ՏԷՍԻՆԻ ՄԷՋ Կիրակի Մայիս 3ին:

Ներկայ կ'ըլլան ընկերները Մարսէյլէն: Խօսք կ'առնէ՝ միութեանս նախագահ՝

ՎԱՐԴԱՆ ՊԱՆՏԻԿԵԱՆ

ՄԱՅԻՍ 28

ՓԱՐԻԶ

Կը տօնուի 30 Մայիս Շաբաթ գիշերէն մինչեւ լոյս, Ջ. Թաղամասի քաղաքապե – տարանի սրահներուն մէջ:

×

ԿՐԸՆՈՊԼԻ ՄԷՋ

Մայիս 24ին, Կիրակի կէսօրէ վերջ, ժամը 3ին, Րիւ Ֆէյի սրաքը:

Մուտքը ազատ է:

×

ՎԻԷՆԻ ՄԷՋ

Մայիս 31ին, Կիրակի կէսօրէ վերջ:

×

Մարսէյլի մէջ կը տօնուի Մայիս 30ին, Շաբաթ գիշեր, ԱԼՀԱՄԲՐԱՅԻ մէջ ժա – մը 21էն մինչեւ լոյս: Մարսէյլի հայ կազմակերպութիւններէն եւ Միութիւն – ներէն կը խնդրուի նկատի ունենալ այս թուականը:

×

ՎԱԼԱՆՍԻ ՄԷՋ

Հ. Յ. Դ. կոմիտէի կողմէ, Յունիս 13ին, Շաբաթ երեկոյեան ժամը 8·30ին, Թէաթր Միւնիսիփալի սրահը: Կը խնդ – րուի կազմակերպութիւններէն նկատի ունենալ: Մանրամասնութիւնները յա – ջորդով:

ՖՐ. ԿԱՊՈՅՏ ԽԱՋ

Կայանի արձանագրութիւն

Ֆ. Կ. Խաչի Օդափ. կայանի արձանա – գրութիւնները կը սկսին Ապրիլ 4ին եւ կ'աւարտին Մայիս 30ին, Ֆրանսայի բո – լոր շրջաններու մէջ:

Փարիզի մէջ արձանագրութիւնները տեղի կ'ունենան ամէն ԵՐԿՈՒՇԱԲԹԻ եւ ՇԱԲԱԹ կէսօրէ ետք՝ ժամը 4էն ժամը 7, Շրջ. վարչութեան գրասենեակը՝ 17 Րիւ Պէէօ, Փարիզ (9), Մշակոյթի Տան Գ. յարկը:

Պէտք է ներկայանալ անձամբ եւ վճա – րել կանխիկ: Անհրաժեշտ են՝ Լիվրէ տը Ֆամիլ եւ Քառնէ տը Սանթէ:

Ընդունելի են.— աղջիկները՝ 6–15 տարեկան: Տղաք՝ 6–14 տարեկան:

Լ Ի Ո Ն

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԼԻՈՆԻ ԵՒ ԱՐՈՒԱՐՁԱՆՆԵՐՈՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԷՆ

ՄԱՅԻՍ 2 — Շաբաթ ժամը 20·30ին

Մի՛ զրկուիք, խնամքով պատրաստուած գեղեցիկ եւ շատ յուզիչ ներկայացումէ մը:

THEATRE MUNICIPAL DE VILLEURBANNE, PLACE DE LA LIBÉRATION

ՄԱՐՍԷՅԼ

ԱՅՍ ՇԱԲԱԹ՝ ՄԱՅԻՍ 2, ԺԱՄԸ 8·30

ՍԱԼ ՄԱՋԸՆՕ

(88, Րիւ տ'Օպաճեը)

— 1915 —

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՒԵՐԱԹՈՒՂԹԵՐՈՒ ԵՒ ՓԱՍՏԱՆԿԱՐ – ՆԵՐՈՒ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՊԱՏԿԵՐԱՍՓՌՈՒՄ

EXPOSÉ AUDIO-VISUEL DE DOCUMENTS ET PHOTOS

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՄԱՆՑ ԿԵԴՐՈՆ
(Centre d'Etudes Arméniennes)

Մուտքի տոմսերը տեղւոյն վրայ կամ նախօրօք դիմել՝

D. KHAYIGUIAN
75, La Canebière Tél. : co 47-74

ՎԱՐԴԱՆԱՆՔ

ԴԻՒՑԱԶՆԵՐԳՈՒԹԻՒՆ (5 ԱՐԱՐ ԵՒ 2 ՊԱՏԿԵՐ)

Կը բեմադրուի Ֆրանսահայ Ասետ. Եկեղեցիներու Երիտասարդաց Միութեան կողմէ, հետեւեալ վայրերու մէջ եւ հետեւեալ թուականներուն.

Մարսէյլ. *Մայիսին, թուականը յետոյ դային:*

Վալանս. *Մայիս 3, Կիրակի, կէսօրէ վերջ ժամը 21ին, Թէաթրը Միւնիսիփալ*
Փօն տը Շերիւի, *Մայիս 8, Ուրբաթ երեկոյ ժամը 8·30ին, Սինեմա Րուայալ*
Լիոն, *Մայիս 9, Շաբաթ ժամը 20·30ին, 50 Րիւ Պաճսէլ:*
Տէսին, *Մայիս 10, Կիրակի ժամը 3·30ին, Հ. Յ. Դ. Տան սրահը:*
Վիէն, *Մայիս 17, Կիրակի ժամը 3·30ն, Սէրքլը Քաթոլիք:*

ԸՆԴՀ. ԺՈՂՈՎ

ԼԸ ՓՈՅԻ ԲԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

Թէօճէս է Աէսիոնի կազմակերպած Լը Փոյի բանակումներու արձանագրութիւն – ները սկսած են: 14էն վար տղոց եւ աղ – ջկանց բանակումը կը սկսի Յուլիս վե – ցին, իսկ 14էն վեր տարիք ունեցողներու – նը Օգոստոս 3ին: Արձանագրութեանց համար դիմել բանակումի տնօրէնին, վեր. Յ. ՀԷՎԱՃԵԱՆԻ՝

JEUNESSE ET ACTION
6, Place de la Rotonde
ST-JEROME - MARSEILLE (13)
Tél. : 62-85-10

ՍԵԲԱՍՏԻՈՑ Մուրատ Ուսումնասիրական Միութիւնը ընդհ. ժողովի կը հրաւիրէ իր բոլոր անդամները եւ համակիրները այս Կիրակի ժամը 15ին, իսկի Տրէյ վարժարանը: Օրակարգ՝ նոր վարչական ընտրութիւն: Բոլորին ներկայութիւնը անհրաժեշտ է:

IMPRIMERIE SPÉCIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ԵՒՐՈՊԱՅԻ

ՄԵԾԱԳՈՅՆ ԱՐՏԱԴՐՈՒ

ՀԷԼՎԱ ԼՈԳՈՒՄ Սուսամ – ՀԷԼՎԱ

ԹԱՀԻՆ ՇԱՐՈՒ (ՌՈՃԻԿ) ՎԱՐԴԷ-ԱՆԻՆ

ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ...

CHOC-ALVA • CHOCO-LOC

Sté le BOSPHORE
SIÈGE SOCIAL
2, Rue Louis Astouin Marseille (2e)

ՀԱՅՐԱՒԱՔ

ՕՐԱԹԵՐԹ

Հիմնադիր՝ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆ

Le PREMIER QUOTIDIEN ARMENIEN en EUROPE

HARATCH

Directrice : ARPIK MISSAKIAN

Rédaction et Administration : 32, Rue de Trévise - PARIS-9e

Fondé en 1925
R. C. Seine 57 A 2731

Téléph. : PROvence 86-60
C.P. : PARIS 15069-32

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ֆրանսա՝ Տար. 60 Ֆ. Վեցամսեայ՝ 35 Ֆ.
Արտասահման՝ Տար. 75 Ֆ. Հատը 0·30 Ֆ.

ՀԻՆԳՇԱԲԹԻ
30
ԱՊՐԻԼ
JEUDI
30 AVRIL
1964

LE NUMERO : 0,30 FR.

40ՐԴ ՏԱՐԻ — ԹԻՒ 9998

Fondateur : SCHAVARCH MISSAKIAN

40e ANNÉE — N° 9998

ՕՐՈՒԱՆ ԽՕՍՔԸ

ՍԵՒՐԷՆ ԼԻՈՆ

—o—

Սեւրի Համուէլ Մուրատեան վարժա – րանի աշակերտներէն խումբ մը կը մեկ– նի Լիոն՝ վիլէօրպանի Թաղապետական Քառորդին մէջ այս Շաբաթ իրիկուն տա– լու համար «բացառիկ ներկայացում» մը, հայերէն եւ ֆրանսերէն լեզուներով :

Ուրհան Փարիզէն վերջ Լիոնի մեր հայ– բնակիչներն ալ առիթը պիտի ունենան ծափահարելու Ֆրանսահայ դպրոցի մանչերու յատուկ հայկական միակ վար– ժարանի աշակերտները եւ անոնց բերնէն լսելու մեր մայրենի ոսկեղինիկ լեզուն :

Գնահատելի է ձեռնարկը եւ չնորհաւո– րութեան արժանի են կազմակերպող – ները :

Քանիցս առիթ ունեցած ենք չեշտելու նախնամական դերը, զոր կը կատա – րեն Մխիթարեան զոյգ միաբանութիւն – ները հայ մշակոյթի պահպանման ու տա– րածման համար սփիւռքի օտար հորի – զոններուն տակ :

Մասնաւորաբար կրթական մարզին մէջ ձեռ է ծառայութիւնը, զոր կը մատու – ցանեն անոնք, անհուն զոհողութիւններ – ու զոյով դպրոցներ պահելով Սուրիոյ, Լիբանանի, Թուրքիոյ, Եգիպտոսի, Հա– րաւային Ամերիկայի, Իտալիոյ եւ Ֆը – րանսայի մէջ :

Մեր դարութը երախտապարտ է վեներ– սիկի հայրերուն, որոնք հայ մշակոյթի ջահը վառ կը պահեն Սէնի ափերուն վը– րայ, տատարելով աղդապահպանման՝ այն դիտակցութեամբ, որ արտասահ – մանի Հայութեան համար ամէնէն հրա – տապ ու կենսական հարցն է անիկա :

Աւելի քան երեք տասնեակ տարիներէ ի վեր հաղարաւոր հայորդիներ դաստիա– րակուած են Սեւրի կրթական յարկին տակ: Սորված են Հայոց դարաւոր ու փառաւոր պատմութիւնը, հայ լեզուն ու հաղորդուած են հայկականութեամբ, ներշնչուած ազդային ոգիով :

Ցանկալի քանի մը չաբաթ առաջ ա – նձի ունեցանք ծափահարելու Համուէլ Մուրատեան վարժարանի աշակերտներու պատկառելի խումբ մը, որ ազդային ու ժողովրդական երգերու դեղեցիկ փունջ մը կը ներկայանար մեզի Մխիթա– ռեանց մեծ սրահին մէջ, հովանաւորու – թեամբ Նախկին Աշակերտներու Միու – թեան :

Մեր կուրծքերը հպարտութեամբ կ'ու– ռին՝ ի տես մանուկներ 8–10 տարեկան ազդ, որոնց մանկական ջերմերը հա – պատասխչին կ'արտայայտէին մեսրոպեան գրերահնչիւն բառերը :

Դպրոցի տեսչութիւնը չատ դեղեցիկ դաղափարն է յղացած իր աշակերտական «Քառերախումբ»ը վարժարանի նեղ չըր– ջանակէն դուրս հանելով ղրկելու Լիոն, որպէսզի մեր այս հայաչատ դաղութին ալ տայն ծանօթանայ այն աշխատանքին, զոր կը տանին Մխիթարեան վարդապետ– ներն ու դպրոցի ուսուցիչները՝ օտար տատերու տակ ծնած մեր նոր սերունդը հայկական չունչով դաստիարակելու հա– մար :

Վստահ ենք, որ այս առաջին փորձը տատնց վաղորդայնի պիտի չմնայ: Եւ դաղտի մեր միւս հայրենակիցներուն նոյն հնարաւորութիւն պիտի տրուի յա – ռաջիկային՝ տեսնելու եւ գնահատելու հայ աշակերտներու ձեռք բերած ար – դիւնքը :

Լիոնի եւ չրջանի Հայերէն կ'ակնկա – լենք, որ մեծ բազմութեամբ ներկայ ըլ– լան Շաբաթ օրուան բացառիկ երեկոյ – թին, քաջալերելու համար մեր պատանի դպրոցականները :

ՀՐԱՆՏ–ՍԱՄՈՒԷԼ

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ԹՐՔԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

ՄԻՇՏ ԿՈՒԶԷՆ ԿԻՊՐՈՍԸ ԲԱԺՆԵԼ

—o—

Լոնտոնի «Իվընինկ Սթանտարտ»ը հրա– կայ խորագիրով մը կը հրատարակէ Կիպրոսի բաժանման նոր ծրագիրը մը զոր կը ներկայացնէ Կիպրոսի փոխ – նախա – դահ՝ Տոքթ. Քիւչիւք: Ըստ իրեն կըզ – դիին մէկ երրորդէն աւելին (ճիշդ 37 տո հարիւր) պէտք է յատկացուի Թրքախօս Կիպրացիներուն իսկ մնացեալը՝ Յոյնե – րուն: Քիւչիւք կը հասկընէ նաեւ թէ այս ձեւով կազմուած երկու Կիպրոսները կրնան յետագային, մէկը Թուրքիոյ մի– սը՝ Յունաստանի կցուիլ :

Կղզիին մէջ, կրաւը զրեթէ դաղրած է Ս. Հիլարիոնի չուրջը: Կը թուի թէ Թուրքերը «ռազմավարական նահանջ» մը կատարած են : Լրագրողները, որոնք ա– ռաջին անդամ կրցած են ամբողջն ներս մտնել, նկատած են որ միայն չորս Թուրք մնացած է ներսը: Աւելի կ'ենդրա – կացուի որ Թուրքերը տարածուած են ամբողջին չուրջերը, որպէսզի արդիլեն յոյն ռազմիկներուն իրենց դիրքերը չըր– ջապատելու կարելիութիւնը :

Ամէն պարադայի մէջ, ՄԱԿի հրամա – նատար Զօր. Կինանի չատ դժուոհ է եւ հրապարակային յայտարարութեամբ մը յայտնած է իր դժդոհութիւնն ու մտահո– դութիւնները ի տես կղզիին կացութեան: Կ'ըսուի թէ նոյնիսկ դիմած է Ու. Թանի որպէսզի վերաքննէ միջազդային ուժին դերը : Արդարեւ ՄԱԿի ուժերուն ստեղ– ծած հանդարտութիւնը չատ կարճ եղած է եւ ներկայիս կիպրոսի տաղնապը չատ սուր հանդամանք ստացած է: Յոյն կիպրացիները կազմակերպուած են եւ իսկական ռազմական դործունէութեան անցած են :

Գալով միջնորդին, Փարիզի մէջ տես– նուած է ՄԱԿի քարտուղարին հետ եւ անոր հաղորդած Անգարայի , Նիկոսիոյ եւ Աթէնքի իր խօսակցութեանց արդիւն– ները :

Լարուածութիւնը կը չարունակուի Յոյներու եւ Թուրքերու միջեւ եւ պատ– ճառ կը դառնայ որ վնասուի նաեւ Ատ – լանտեան ուժը : Այսպէս Յունաստան մերժած է մասնակցիլ Ատլանտեան ռազ– մափորձերուն որոնք պիտի կատարուին Սեպտեմբերին Թրակիոյ մէջ «նկատի առնելով իրաց ներկայ կացութիւնը » :

Ինչպնիւ ալ չեչտած է կացութեան ծանրութիւնը Ատլանտեան Ուխտի ընդհ. քարտուղարին առջեւ, որ պաչտօնով Անդարա կը դտնուի այս օրերուն :

×

Պոլսոյ «Միլիէթ» թերթը կը զրէ՝ Ան– դարայի եւ Իզմիրի մէջտեղ դիւղի մը մէջ, դիւղացիները կատաղի ցոյց մը ը – րած են ելեկտրականութեան կեդրոն մը տապալելով :

Այս ձեւով ուզած են բողոքել որ կա – ռավարութիւնը ցարդ չէ կատարած հարկ եղած աչխատանքները դիւղին ելեկտրա– կանացման համար :

Ուչաքի չրջանին կառավարիչը, որ խումբ մը ոստիկաններով դիւղը կ'եր – թար, յարձակման ենթարկուած է ու վի– րաւորուած : Կառքն ալ քարկոծուած եւ ամբողջովին փճացուած է: Օգնական ու– ժեր ղրկուած են , բայց ծանր բախում – ները չարունակուած են : 28 դիւղացի – ներ ձերբակալուած են :

Հ. Յ. Դ. 4-ՐԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ

ԱՆՏՐԷ ԹԱՊՈՒԲԵԱՆ ԸՆՏՐՈՒԱԾ

—o—

Կիրակի օր, տեղի ունեցաւ Հիւսիսա – յին Մեթնի ընտրութիւնները : Այս չըր– ջանին մաս կը կազմէր Պուրճ – Համու – տը, ուր Հ.Յ.Դ. – Քաթայէպ ցանկը կը ներկայացնէր հայ 4րդ թեկնածուն՝ Ան– տրէ Թապուբեան :

Անտրէ Թապուբեան ընտրուած է ստա– նալով 18·283 ձայն, մինչ Տիգրան Թոս – պաթ 17·861 կը ստանար եւ չէր ընտրը – ուեր :

Ընտրական այս երրորդ չրջանին մէջ , կը պարտուէին նախկին նախագահ՝ Քա– միլ Շամուն եւ Րէմոն Խուէյ :

Կիրակի օր կը մնար 38 երեսփոխանա– կան աթոռ որոնց համար 115 թեկնածու– ներ կային :

Ընդհանուր կերպով եւ ըստ Լը Մոնտի Թղթակցին քուէարկութեան մասին որեւէ դիտողութիւն չէ եղած ընդդիմութեան կողմէ : Նկատի առնուած է միայն որ քը– ւէներու քննութիւնը չատ երկար տեւած է եւ արդիւնքները անսովոր յապաղու – մով հաղորդուած : Ընդհանուր կերպով հոս ալ Շեհապի կողմնակիցները ընտը – ուած են եւ Շամունի ցանկակիցներէն միայն մէկը՝ Մողապղապ :

Ցատկանչական է ուրիչ պարտութիւն մը որ բաւական յուզում յառաջ բերած է կարդ չրջանակներու մէջ: Արդարեւ Րէ– մոն Խուէյ իր ամբողջ ցանկով պարտը – ուած է իր ընտրաչրջանին մէջ (Պիպլոս): Խուէյի համար կ'ըսուէր թէ հաւանական թեկնածու կրնայ ըլլալ Շեհապի յաջոր – դութեան իսկ ներկայ պատկերով , կը մնայ մէկ հաւանականութիւն՝ բարեփո – խում մը Սահմանադրութեան մէջ որ թոյլ տայ Շեհապի վերընտրութիւնը :

Այս անդամ , ալ ինչպէս , 25 տարի – ներէ ի վեր, մէկ համայնավար թեկնա – ծու կար՝ դրաչար մը որ 1848 ձայն ըս – տացաւ մինչ իր հակառակորդը կ'ընտըր– ուէր 14·493 ձայնով :

ՔԱՆԻ ՄԸ ՏՈՂՈՎ

ՊԵՆ ՊԵԼԼԱ կը չարունակէ իր խորհըր– դային չրջապտոյտը այցելած է Թաչ – կենտ, տեսակցելէ ետք Քրուչչեւի, Միկոյեանի, Բրեժնեւի հետ :

ՄՈՍԿՈՒԱՅի Պրաւդան կը մեղադրէ Չինաստանը որ միջամուխ կ'ըլլայ Խոր – հրդ. Միութեան ներքին դործերուն : Փեքինի «Ժողովուրդին Օրաթերթն » ալ կը զրէ թէ Քրուչչեւ Ղազարութեան տաղնապներ կ'ապրի երբ հակաչին ճա – ռեր կը խօսի :

ՖՐԱՆՍԱՅԻ երկաթուղիին պաչտօնեա– ները գործադուլ սկսան Զորեքչաբթի ցերեկ: Այս մասնակի գործադուլը որ անչարժութեան մատնած է մանաւանդ արուարձաններու կառախումբերը պիտի վերջանայ Հինդչաբթի կէս գիչերին : Չինուորական կառքեր դրուած են ժո – ղովուրդին տրամադրութեան :

ԱԶԳ ԺՈՂՈՎի նիստին, Քուվ որ Միւրվիլ բացաւ արտաքին քաղաքակա – նութեան վիճաբանութիւնը: Կը թուի թէ Ֆրանսա երթալով կը հեռանայ Ատլան – տեան Ուխտէն , բայց Արտաքին նախա – րարը լոութեամբ անցած է կառավա – րութեան բուն նպատակներուն վրայէն :

ԵՄԷՆի առաջին Սահմանադրութիւնը հռչակուած է առջի օր, Նասրի մեկնու – մէն քանի մը ժամ առաջ: Նասր – Սալալ միացեալ ղեկոյց մըն ալ կը պահանջէ « Աւենի ազատագրումը (անգլիական հո– դատարութիւն):

ՄՈՍԿՈՒԱՅի ձայնասփիւռը աւելի լայն տեղ սկսած է տալ ղէպի Չինաս – տան, Ռումանիա եւ Քուպա իր հաղոր – դումներուն եւ կրճատած է արեւմտեան Եւրոպայի իր հաղորդումները:

ՆԱԽԱԳԱՀ Ճոնսըն յայտարարեց թէ ճամբան կէսէն աւելին ընելու տրամադիր է, դէպի Խորհ. Միութիւն :

ՈՒՈՇԻՆԿԹՐԷՆ ցաւ կը յայտնէ Ֆրան – սայի որոշումին առթիւ, չեզոքացնելու իր ծովային ուժը Ատլանտեան դեկավա – րութեան :

ՌԸՍՔ – ՊԸԹԼԸՐ խօսակցութիւններ տեղի կ'ունենան ամրապնդելու համար անգլեւամերիկեան յարաբերութիւնները :

ՖՐԱՆՍԱՅԻ էմոտական նախարարը՝ Փիսքար տ'Էսթէն Պոն հասած է ուր պի– տի տեսնուի իր զերմանացի պաչտօնա – կիցին հետ, դտնելու համար դրամի ան – կումի դէմ պայքարելու հասարակաց միջոցներ :

ՄԱՅԻՍ ՄԷԿ

—o—

Դժբախտաբար այս տօնն ալ չատ բան կորսնցուցած է իր վեհութենէն, այլա – դան ճակատներու բաժնելով աչխատաւոր բազմութիւնները :

Անոր բուն իմաստն էր Աչխատանք եւ Ազատութիւն :

Այսօր , քաղաքականութեան դեւերը անոր դիմադիծն ալ այլափոխած են :

Եւ խորհուրդը դարձած է ռազմախաղ :

Ամէն երկրի , նոյնիսկ նոյն երկրին մէջ թափօրներ կը սարքուին տարբեր չար – ժառիթներով: Ցաճախ իրարու հետ չափ– ուելու համար :

Մինչդեռ, Մայիս մէկը կոչուած էր համախմբելու բոլոր աչխատաւորները , յանուն իրենց իրաւունքներու պաչտպա – նութեան :

Թէեւ տարադիր , մեր աչխատաւորներն ալ մասնակցելով Արհեստակցական Մի – ութեանց , լայնօրէն կ'օգտուին բազմա – դան իրաւունքներէ , որոնք օրէնքի կարդ անցած են արդէն, այս երկրին մէջ եւ այլուր :

Աչխատանքի հնոց մըն է մեր հայրե – նիքն ալ, տառական իմաստով:

Բայց, կը պակսի քաղաքական ազա – տութիւնը, որպէսզի իսկապէս դառնայ աչխատաւորներու հայրենիքը , առանց որեւէ խորութեան :

Այդ հիմնական պակասին հետեւանքով է որ տարադիր բազմութիւնները ստիպ – ուած են վարձու տալ իրենց քրտինքը եւ արիւնը, օտար պողոտաներու վրայ :

Երէկ, միամիտ երիտասարդներ թուր– քերէնի կը թարգմանէին Ա. Խահակեա– նի տրտունջը .

Ա՛խ, մեր սիրտը լիքը դարտ , ցաւ,
Օր ու արեւ չտեսաւիք ,
Վախ մեր կեանքը սեւով ածցաւ ,
Աշխարհից բան չիմացաւիք :

Անշուշտ ռուսերէնի ալ թարգմանուած է նոյն երգը: Մանաւանդ որ բանաստեղ– ծը երեւան կը գտնուի :

Եւ այսօր , երբ թափօրներ կը կազմեն Երեւանի եւ ամբողջ Խ. Միութեան մէջ , տարեկան չքերթին եւ չեփորներուն չը – ռինդը կրնա՞յ խեղդել նոյն հառաչանքը , այստեղ եւ ամէն տեղ.

Ա՛խ, մեր սիրտը լիքը դարտ, ցաւ ,
Օր ու արեւ չտեսաւիք ...

Ի՞նչ կ'արժէ տօնակատարութիւն մը, երբ ամբողջ ժողովուրդներ կը հեծեն բռնութեան տակ, արիւն – քրտինք թա – փելով հանդերձ ...

1954

ՎԱՀԷ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԱՐԱՏԻ ԴԱԳԱԹԻՑ

(Ր. եւ վերջին մաս)

Ընկերներս, համարեա մի ամբողջ ժամ դողդոջալով, աշխատում էին կայանի առաջ, կապտած ձեռքերով եա էին ա – նում պատուհակները, ստուգում գործիք – ները, գրում նրանց ցոյց տուած թուա – նշանները: Ջերմաչափերի ցոյց տուած թուանշաններից երեւաց, որ օդի ամենա – բարձր ջերմութիւնը Մասիսի դագաթին, ստուերի մէջ, աւելի չէ զերոյից, իսկ ցուրտը հասնում է 50 աստիճանի:

Ես այդ ժամանակ քամուց պաշտպան – ուելու համար՝ կանգնած մի սաժենա – չափ բարձրութիւն ունեցող սառած ձեան փոքրիկ բլրակի առաջ, դիտում էի այն լայնածաւալ անդուդական տեսարանը, որ բացւում է Մասիսի դագաթից, մօտ 17 հազար (16·920) ոտնաչափ բարձրութիւ – նից:

Ամէնից առաջ ես հայեացքս ուղղեցի դէպի հիւսիս, դէպի մեր հայրենի հին քնադաւառը, ուր երկայնանիստ լայն փռուածքով հիւսիս – արեւմուտքից դէ – պի հարաւ – արեւելք տարածւում է Ա – րարատեան դաշտը: Աննման դեղեցիկ է այդ դաշտը իր ամբողջութեամբ, որ ես դրկում եմ հայեացքի վայրկենական պը – տոյտով: Եզերուած համարեա բոլոր կողմերից, բացի հարաւ – արեւելքից, լեռների բարձր ու ցածր, դրեթէ անընդ – հատ ձգուող ալիքանման շղթաների հըս – կայական բազուկներով՝ նա զրկել է իր մէջ անհամար մանր ու մեծ կանաչազեղ ովասիսներ, որոնք տեղ – տեղ կպչում միանում են իրար ու կազմում ընդարձակ կանաչուտների զեղատեսիլ փռուածք – ներ եւ տեղ – տեղ հեռանում իրարից ու բաց անում դաշտ՝ ամառնային բարկ ա – րեւից խանձուած ու զեղնած կուրծքը: Դիտակի օգնութեամբ ես տեսնում եմ անհամար գիւղեր, երբեմն մօտ – մօտ, երբեմն հեռու իրարից, ցրուած ովասիս – ների զմրուխտ ծոցի մէջ...

Իմ դէմ յանդիման կանգնած է Ա ր ա – գածը՝ աջ ու ձախ փռած էր երկայն, ա – հագին թեւերը եւ անհամար բլուրներով, ձորերով ու զարաւանդներով ծածկուած կուրծքը ուղղուած դէպի Արարատեան դաշտը: Շիրակի բարձրադիւրա հսկան բոլորովին այլ կերպարանք ունի այստե – ղից: Ցածր, լայնութեան վրայ ուռած ու փքուած՝ կարծես մէկը հուժկու ձեռքով խփել է նրա զագաթին եւ խրել պարանո – ցը լերան կրծքի մէջ. եւ այսպէս բազ – մաճիւղ զագաթը մնացել է նստած հըս – կայի լայն ուսերի վրայ առանց պարա – նոցի, առանց զագաթնամերձ բարձրու – թեան: Շիրակի կողմից միշտ ձիւնա – պատ ու խրոխտ՝ այս կողմից նա հա – մարեա զուրկ է ձիւնեղէն զարդից եւ մի – այն տեղ – տեղ սպիտակ չերտեր հազիւ փայլում են նրա փոքրիկ գագա – թի վրայ, ոչ, այդ թիկնաւէտ, լայնա – լանջ, ուռուցիկ սիտանը այն զեղեցիկ սարն է, որին ես, ծնունդ Շիրակի, այնքան սիրում էի մանկութեանս օրե – րում: Փոքր ինչ հեռու Արագածից, դէ – պի արեւելք, երեւում են Արայի լեռը, Մայմեխը, հիւսիս – արեւելքում՝ Գեղա – մայ լեռների չարքերը, տեղ – տեղ ձիւ – նապատ զագաթներով, իսկ հեռու – հե – ռու հիւսիսում, մշուշի թանձր քօղով պատած, կանգնած է կովկասեան լեռնե – րի հսկայական շղթան, անհամար գա – գաթներ չարուած են այնտեղ կողք-կող – քի եւ թւում է քեզ, թէ դա մի ծով է, մի ովկիանոս, որի վրայ փոթորկի ժա – մին բարձրանում եւ իջնում են վիթխարի ալիքներ: Զիւնազարդ հսկաները, մէկն՝ արեւմուտքում, իսկ երկու – երեքը՝ ու – ղիղ իմ դէմ յանդիման, պարզ երեւցնում են իրենց գլուխները մշուշի միջից: Այս, ծերունի Մասիսը անթարթ հայեացքով միշտ նայում ու տեսնում է իր բախտա – կից ծերուկ Էլպրուսին, եւ ո՞վ կարող է ասել, թէ ինչ են խօսում իրար հետ ձիւն եւ սառոյցով շղթայուած այդ հսկաները ... Հիւսիս – Արեւմուտքում, աւելի ես թանձր մշուշով պատած, երեւում է մի կորնթարթ, բաւականաչափ երկայն, կարծես, կապոյտ գիծ. ի՞նչ է այդ. արդեօք Սեւ Ծովը չէ՞, որ լեռների ան – վերջ խառնուածքի միջից գտել է մի բաց տեղ եւ իր անհանգարտ ալիքները երես – ցընում է Մասիսին, թէ՝ դա լոկ երեւա – կայութիւն է միայն, տեսողութեան պատրանքը, դժուար է ասել:

Արեւելքում, Արագած ընդարձակ հով – տի հեռաւոր սահմաններում, ցիր ու ցան բարձրանում իջնում են բազմաթիւ մանր ու մեծ, զորչ կարմրաւուն բլուրներ, որոնց յետեւում կանգնած են Զանգեզուր – ի եւ ապա Ղարաբաղի լեռները: Նրանք եւս, երեւում է, ունեն իրենց մէջ ձիւնա – զարդ գլուխներ, որոնք լեռների խառնի – խուռն կուտակուածքների յետեւից՝ երկա – րացնում են պարանոցները՝ հարիւրաւոր վերստների հեռաւորութիւնից մի ակ – նարկ ձգելու ծերուկ նահապետի վրայ:

Շատ դժուար է ճշդութեամբ որոշել լեռնային երկրորդական հսկաների տե – ղերն ու անունները. այնքան նրանք տա – րօրինակ տեսք ունեն այստեղից, այն – քան խառնուած ու խճողուած են միւս լեռների հետ: Ընդհանուր տեսքը արե – ւելքից՝ Գեղամայ, ապա հիւսիսային ու հարաւային Սիւնիքի լեռնային բարձր պարիսպն է, որ ձգւում է հիմնում է դէպի Նախիջեւան եւ այնտեղ անյայտանում հեռու հորիզոնում:

Արեւելահարաւից աննման սիրուն ու դե – ղեցիկ է Արագած լայն, անծայր հովի – տը, որի մէջտեղում անհամար քմահաճ պատյաններով հոսում, անցնում է մայր – Արաքսը, նրա ափերի ամբողջ երկարու – թիւնը. որքան միայն կարող է կտրել մարդու աչքը, ծածկուած է զալար կա – նաչուտների անընդհատ ժապաւէնով, որ այնքան դուրեկան կերպով տարբերւում է հովտի աչ ու ձախ կողմից տարածուող արեւախանձ, զորչ դաշտավայրերի ան – վերջ տեսարաններից: Որտե՞ղ է ան – յատեղում Արագած՝ դժուար է ասել, միայն երեւում է, որ նրա պատյանները նկատելի կերպով, ուղիղ դէպի հարաւ ընթանալուց յետոյ, չեղւում են դէպի ա – րեւելք եւ չքանում մի հարթ – հաւասար մշուշապատ տարածութեան մէջ: Կաս – պից ծո՞վն է դա. յամենայն դէպս պնդել այդ հանդամանքի վրայ ինձ թոյլ չի տա – լիս դիտակս, որ շատ էլ զօրեղներից չէ:

Հարաւի մերձակայ տեսարանը ամբող – ջովին բռնել է Փոքր Մասիսը իր ամփոփ ատորոտներով, որոնցից արեւելեանը իջ – նում է դէպի Արագած հովիտը, իսկ ա – րեւմտեանը՝ դէպի մի այլ հովիտ, որ ձգւում է երկու Մասիսների կողքից ու – դիղ դէպի հարաւ: Փոքր եւ Մեծ Մասիս – ների մէջտեղում, այդ արեւմտեան եղեր – քին, երեւում են բազմաթիւ բարձր ու ցածր, կարմիր – մոխրագոյն բլուրներ, որոնց դլուխները հրաբխային բաժակի միանման բոլորակ ձեւ ունեն. նրանցից մէկի դոգաւորութեան մէջ ես տեսնում եմ մոխրակոյտեր, միւսի մէջ ջրային կա – նաչով ծածկուած մի փոքրիկ լճակ, որ երբեմն – երբեմն պսպղացնում է իր պըղ – տոր ալիքները արեւի տակ:

Արեւմտեան հովիտը, որի վերին՝ հիւ – սիսային մասը պատկանում է Թուրքիա – յին եւ կազմում է Բայազէտի սանճաքի մի դաւառակը, իսկ ստորեւ՝ հարաւային մասը մտնում է Մակուի պարսկական խանութեան մէջ, լիքն է ընդարձակ քարքարուտներով, որոնք երկու Մասիս – ների ստորոտներից իջնում տարածւում են հովտի մէջ մինչեւ նրա լայնութեան կէսը, ուր մի անծանօթ դետակ, ուղիղ, առանց նկատելի կերպով աչ ու ձախ թե – քելու իր ընթացքը, ձգւում է դէպի հա – րաւ, դետակի ափերում տեղ – տեղ երե – ւում են փոքրիկ կանաչուտներ՝ Քրդերի ձմեռնային օթեւաններ, դետեղուած, Ահմէտի ասելով, հին հայկական դիւղա – տեղերում.— Այդ ընդարձակ հովտում եւ ապա նրա արեւմտեան եղերքից սկսը – ուող աւելի եւս ընդարձակ լեռնադաշ – տերի վրայ, մինչեւ Բայազէտ մի կողմից եւ միւս կողմից մինչեւ Մակուի սարերը, չեն մնացել հայ դիւղեր եւ միայն մի քա – նի աղաւաղուած անուններ Քրդերի բե – րանում պահում են նրանց տխուր յիշա – տակը:

Հարաւային կողմում, Փոքր Մասիսի դագաթի վրայից եւ ապա հարաւ – ա – րեւմուտքից, հեռու երեւում է Կորդուաց լեռների շղթան, որ մի հսկայական բա – դուկով պոչոյ է դործում ու միանում Տաւրոսի եւ Վասպուրականի լեռների հետ:

Հրաշալի են արեւմուտքում եւ արեւ – մտահարաւում բարձր Հայքի, Սասունի եւ Վասպուրականի լեռները Արարատի դագաթից, չարք չարք, մէկը միւսից յե – տոյ, մէկը միւսից բարձր, կանդնած թափանցիկ մառախուղի անսահման ռաւորութեան մէջ, եւ թւում է, թէ դիտմամբ չարել է նրանց այդ կարգը որպէսզի ամէնքն էլ, առանց մէկը մի – նախանձելու, տեսնեն հայրենի լեռ – հսկային: Մէկիկ մէկիկ ես հաշ – ինը երկար, հիւսիս – արեւմուտք – ից հարաւ – արեւելք տարածուող դագաթի չարքեր եւ ապա դիտակս կեդ – րոնացնում Սիփանի վրայ:

Զքնաղ դագաթ, արժանի երկրորդ – սիս կոչուելու, լեռների անվերջ – քերի յետեւից նա բարձրացել է ամ – ջապէս ձիւների մէջ թաղուած գլուխ – կարծես մրցում է Մասիսի հետ իր – հանգիստութեամբ: Հասարակ աչքով, – առանց դիտակի, ես տեսնում եմ նրա – պարտ բարձրութիւնը, նրա ոլոր – երկնամերձ ձիւնները, նրա զոր – պատուակ վերնակողերը:

Այս, դա ամբողջ Հայաստանն է, – րեւում է Մասիսի դագաթից իր – եւ մերձաւոր սահմաններով, իր – ծաւալ դաշտերով, իր լայն հովիտ – իր կապուտակ դետերով, լեռների – այնքան սիրուն չարքերով, նրան – պէս դեղեցիկ, այնպէս սերտ, – համերաշխ չրջանակ են բոլորած – րուկ նահապետի չուրջը: Օ՛, երջա – րում եմ ես քեզ Մասիսի զագաթից – անուշ հայրենիք, ո՛վ զրախտ –

ԱՐՇԱԻԻՐ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ

2.

3.— Ալիւմինիում.— Էլիզապէթ (Կիրովապատ) չուրջ քառասուն դէպի հարաւ – արեւմուտք, Ջանգեզուրի լեռնային չրջանին մէջ (Դաչնակցութիւն) կը դտնուին պատմականօրէն նօթի պաղէդաքարի հարուստ հանքե – Այս ամբողջ չրջանը, ինչպէս ըսինք ա – դէն, ներկայիս կ'ենթայ Ատրպէյճանի մէջ:

Պաղէդաքարը կազմուած է ալիւմին մի օքսիտէ եւ ալիւմինիումի ու կարդ – ուրիչ մետաղներու սիլիֆաթներէն: Ան – կը պատրաստուի ծանօթ պաղէդը: Ա – կայն անոր ծանրութեան աւելի քան – առ հարիւրը ալիւմինիումի օքսիտ է, կացած ըլլալը դայն կը դարձնէ նաեւ – լիւմինիում մետաղի արդիւնաբերութ – բաւական ընտիր հում նիւթ մը:

Դժբախտաբար Հայաստանի նե – սահմաններուն մէջ ոչ պաղէդաքա – տոյ, մէկը միւսից բարձր, կանդնած թափանցիկ մառախուղի անսահման – ռաւորութեան մէջ, եւ թւում է, թէ – դիտմամբ չարել է նրանց այդ կարգը – որպէսզի ամէնքն էլ, առանց մէկը մի – նախանձելու, տեսնեն հայրենի լեռ – հսկային: Մէկիկ մէկիկ ես հաշ – ինը երկար, հիւսիս – արեւմուտք – ից հարաւ – արեւելք տարածուող – զագաթի չարքեր եւ ապա դիտակս կեդ – րոնացնում Սիփանի վրայ:

Զքնաղ զագաթ, արժանի երկրորդ – սիս կոչուելու, լեռների անվերջ – քերի յետեւից նա բարձրացել է ամ – ջապէս ձիւների մէջ թաղուած գլուխ – կարծես մրցում է Մասիսի հետ իր – հանգիստութեամբ: Հասարակ աչքով, – առանց դիտակի, ես տեսնում եմ նրա – պարտ բարձրութիւնը, նրա ոլոր – երկնամերձ ձիւնները, նրա զոր – պատուակ վերնակողերը:

Այս, դա ամբողջ Հայաստանն է, – րեւում է Մասիսի զագաթից իր – եւ մերձաւոր սահմաններով, իր – ծաւալ դաշտերով, իր լայն հովիտ – իր կապուտակ դետերով, լեռների – այնքան սիրուն չարքերով, նրան – պէս դեղեցիկ, այնպէս սերտ, – համերաշխ չրջանակ են բոլորած – րուկ նահապետի չուրջը: Օ՛, երջա – րում եմ ես քեզ Մասիսի զագաթից – անուշ հայրենիք, ո՛վ զրախտ –

ԱՐՇԱԻԻՐ Մ

ԱՅՆ ՍԵՒ ՕՐԵՐՈՒՆ

Բայց մայրս կուլայ, եւ տանը պատե – րուն կը փակէի: Ի՞նչպէս բաժնուի տու – նէն, զոր չինել տուաւ մեծ զոհողու – թիւններով, որուն վրայ դուրզուրաց զա – ւակ մը սիրելու պէս:

Թուրք կառապանը կը պոռայ: Կառքեր կան որ յառաջ կ'անցնին:

Եւ ահա մեծ – մայրս բացաւ բերանը, անիծելու համար.

— Ձմնա՛յ, չունեռուն չմնա՛յ, վրա – նէն փլի, Աստուծոյ կրակը թափի եւ մէ – ջիկը ողջ ողջ վառին մարեռով ու զաւկը – ներով ...

Չեմ կրնար դիմանալ յուզումին, որ կը խեղդէ զիս, յառաջ կ'անցնիմ ու կը քա – լեմ: Դուրս կ'ելլեմ զիւղէն: «Թուրքին պարտէզը» կոչուած հրապարակին վրայ, ուր ամէն կիրակի չուրջ – պար կը դառ – նային զիւղին հարսներն ու աղջիկները, իրարու մէջ անցած են կառքերը, այն – քան որ անցնիլ կարելի չէ: Ճամբէն դուրս կ'ելլեմ, պարտէզները կը մտնեմ, ազատ – օրէն լալու եւ աղահանձերն ի վեր «Զոյգ Կաղնին» հասնելու համար. եւ կը յիշեմ՝ Դաւիթ թաղաւորն ալ, այսպէս, իր ժո – ղովուրդին հետ, բոկոտն, հալածուեցաւ, լալով դուրս ելաւ երուսաղէմէն. « Եւ Դաւիթ ելանէր ընդ զառ ի վերն Զիթեն – եաց, ելանէր եւ լայր, եւ զլուխ իւր ծածկեալ, եւ ինքն երթայր բոկ. եւ ա – մենայն ժողովուրդն ընդ նմա ձորձ ըզ – դելմով, այր իւրաքանչիւր ելանէին եւ լային»:

Երբ հասայ Պաղ Աղբիւր, նստայ եւ ջուրով երեսս զովացուցի, կարծես հան – դըստացայ: Ցետոյ ինքզինքս դիտեցի պահ մը,— տրեխ հագած եմ, զլուխս ձերմակ լաթ մը փաթթած եմ՝ պաշտ – պանուելու համար արեւին դէմ, ուսէս կախ ունիմ առպրակ մը՝ որու մէջ զրած եմ չորս – հինդ զիրք իմ ամէնէն չատ սի – րած զիրքերէս, կեդրոնական վարժարա – նի վկայականս, այս յուշատետրս, ոտա – նաւորներուս տետրակը, զոց կաղամար մը եւ քիչ մը հաց: Դիտեցի ինքզինքս, երինջի պէս կայտառ, պատանի մըն եմ առոյգ եւ առողջ, արդէն տասնեւեօթը տարի բոլորած եւ տասնեւութիս մէջ մը – տած: Վստահութեան ձայն մը լսեցի կարծես ներսէս, քաջութիւն եկաւ վրաս, ու տարօրինակ երանութիւն մը զդացի, այնքան որ ինծի թուեցաւ թէ կը ժպտիմ: Անձրեւէն եաք արեւ: Ցատկեցի ադբիւ – րին հայելիին վրայէն, եւ սկսայ բարձ – րանալ զառիվերը դէպի Զոյգ Կաղնի:

Երբ սարահարթ ելայ, տեսայ որ ար – դէն հասած են առաջին կառքերը: Դիւ – ղին քիթէն սկսեալ մինչեւ սարահարթին կարծես չէին կրնար՝ դիտնալով չատ պիտի կարօտնային ու պիտի չտեսնէին: Թուրք կառապաններ – որ նոյնպէս յուզուած էին:

Զոյգ Կաղնիներու բարձունքէն չէլի է Արմաշի տեսարանը: Ա – ծածին եկեղեցին, « Ձերմակ Մ – մորը» , կարապի նման կը լող – նանջութեան ալիքներուն վրայ: – ներէն անդին՝ ճամբան կը ծռի, կ – սուի բլուրին հետեւ, անտառի մը – Արմաշ չերեւիր այլեւս:

Առանց սպասելու մեր կառքին – թողում ծնրադիր զիւղացիները – ծեն չուն Թուրքը, պաշտպ – խնդրենԱստուածամայրէն եւ վե – դամ մըն ալ իրենց աչքերը լեռ – դին պատկերով, ու կը յառաջ – ւող տառապելու համար մորթը – ճամբուն առաջին օրուան այս – ներէն, այլ մանաւանդ չտեսնե – մար մօրս ծնրադրելը եւ լալը:

Երբ Ուզուն Օվա կը հասնիմ, – րակ հովիտին մէջ կը սպասեմ կ – նէն հասնելուն: Մինչ այդ, տղ – բանամ եւ յուշատետրս կը լեց – ուան յուզումներով: Ախո՜ – օրուան յուզումները վերջ չէին – տակաւին:

(4 Շար.)

ոչ ալիւմինիումի հիմնական հանածոյին՝ պոքսիթի յիշատակութիւն կայ: Երեւանի ալիւմինիում մետաղի ելեկտրալուծական արտադրութեան հսկայ գործարանը, որ իբրեւ առանձին գործարան՝ աշխարհի կարեւորագոյններէն կրնայ համարուիլ, իր ալիւմինը (ալիւմինիումի զուտ օքսիտ, որ Հայաստանի մէջ կը կոչեն «կաւ – հող») կը ստանայ Ուրալէն եւ Աւրալէյ – ջանէն:

Պոքսիթէ զուրկ՝ Հայաստանը ունի սակայն նեֆելինային սիենիտներու ա – նըսպառ պաշարներ: Սիենիտները հատա – քար (կրանիտ) ընտանիքէն բիւրեղային ժայռեր են, որոնց ալիւմինիումի համե – մատաբար աղքատ պարունակութիւնը ճարտարարուեստական չահագործում չի թոյլատրեր: Շնորհիւ սակայն Փրոֆ. Մ. Մանուէլեանի ղեկավարութեամբ կա – տարուած բծախնդիր եւ բոլորովին ինք – նատիպ հետազօտութիւններուն, Հայաս – տանի մասնագէտները վերջին տասնամ – եակին կրցան փաստել, որ նեֆելինային սիենիտներէն կարելի է ստանալ ոչ մի – այն գոհացուցիչ քանակութեամբ կաւա – հող (ալիւմին), այլ նաեւ արդիւնաբե – րական արժէքաւոր նիւթերու ամբողջ շարան մը, — բան մը՝ որ, զգալապէս պակասեցնելով կաւահողի ստացման ծախ – քը, հնարաւոր կը դարձնէ սիենիտներու օգտագործումը՝ որպէս ալիւմինիում մե – տաղի հումք: Ստացուած ենթա – արտա – դրոյկներէն են՝ կրածինի եւ նատրիումի մետասիլիփաթները, Փորթլանտ տիպի կրաքիսը, եւ « Երեւանիտ» անուանուած նիւթը՝ որ իր կարգին պիտի ծառայէ քիմիք ապակիներու եւ բիւրեղապակիի արդիւնաբերութեան:

Կ'արժէ անդամ մը եւս չեշտել՝ որ նե – ֆելինային սիենիտներու արդիւնաբերա – կան մշակման եւ որպէս ալիւմինիում մե – տաղի հումք օգտագործման այս եղանա – կը բոլորովին ինքնատիպ է եւ հարիւր առ հարիւր հայկական: Շուտով կը սկսի գործել « Հրազդանի Լեռնաքիմիական Կոմբինատ»ը, եւ Հայաստան, Քանաքեռի (Երեւան) ալիւմինիումի գործարանին հա – մար, կը սկսի արտադրել իր սեփական կաւահողը:

Նեֆելինային սիենիտներու կարեւորա – գոյն հանքավայրը կը հանդիսանայ ներ – կայիս՝ Հանքաւանի շրջանը:

Հետաքրքրական է նշել՝ որ Հ. Հ. Պատուիրակութեան ցուցակները արեւ – մտեան Հայաստանի մէջ պաղեղաքարի 11 հանքավայրերու գոյութիւնը կը յիշա – տակեն: Դժբախտաբար շրջաններու ա – նուններն ու աշխարհագրական մանրա – մասնութիւնները կը պակսին:

Ա. Սօլաղեան կը խօսի միայն՝ Շապին Գարահիսարի անմիջական մերձակայքը գտնուող պաղեղաքարի հանքերուն մա – սին: Ըստ եղեւոյթին, Շապին Գարահի – սար անուան առաջին մասը ծնունդ կ'առնէ «չապ» բառէն, որ կը նշանակէ պաղեղ:

4.— Արճիճ (մոլիպտեն).— Հայաս – տանի պղինձահանքերուն մասին խօսելով, առիթ ունեցանք արդէն պղանձա–մոլիպ – տենային հանածոյ պարունակող հանքա – վայրերը թուելու (Մեղրի – Ագարակ, Լիճք, Քաջարան, Դաստակերտ, Վար – դենիս, Հանքաւան, եւն.):

Արճիճ – պղինձի վերոյիշեալ դրեթէ բոլոր հանքավայրերը կը գտնուին հա – տաքարային տիպի ժայռային շրջաններու մէջ:

Կարեւորագոյն հանքավայրը կը հան – դիսանայ Քաջարանը, որ ներքին հանքա – յին կառոյցի տեսակէտէն՝ հանածոյի ցրուած երակիկներով յատկանշուող հան – քավայր է: Գլխաւոր հանքայիններն են՝ հրաքարը, պղինձաքարը եւ մոլիպտենի – տը (արճիճի սիւլֆիտ): Հանածոն կը պարունակէ նաեւ երկրորդական հանքա – յիններ, ինչպէս՝ բոռնիտ (պղինձի եւ երկաթի սիւլֆիտ), էնարդիտ (պղինձի սիւլֆօ – արսենիտ), կալենիտ (կապարի սիւլֆիտ), եւայլն:

Ագարակ հանքավայրը (Մեղրիի շրջա – ջան) Քաջարանէն թեթեւօրէն կը տար – բերի իր հանքայնացման բնոյթով, ըստ Մաղաքեանի, Ագարակի հանածոն աւելի «ցանուած» (ցանուած, ցրուած, տաղ – տըղնուած) տիպի է, քան երակիկային: Իսկ Դաստակերտը հանքավայրերուն մէջ կը հանդիսինք աւելի «երակիկա–ցանա – ւոր» եւ « խոշոր ցանաւոր» տիպի հանա – ծոյի:

Միեւնոյն պղրիւրին համաձայն, պը – ղինձ – մոլիպտենային հանքաղաչերու ծայրամասերուն կը գտնուին նաեւ բա – մմետաղային հանքանիւթերու կազմու – թիւնները (պղինձ – արճիճ – կապար – դենիկ): Կարգ մը հանածոներ կը պարու – նակեն նաեւ ոչ աննշան քանակութեամբ մանկանէզ, ոսկի, արծաթ, պիսմիւթ, սելենիում, եւն.: «Պարզորոշ կերպով սահմանուում է, — կ'ըսէ ակադեմիկո – սը,— որ մակմատիկ օջախից տարրերի դուրս բերումը տեղի է ունեցել որոշակի յաջորդականութեամբ՝ ծծումբ, այնու – հետեւ պղինձ (եւ նրա հետ մի քիչ մո – լիպտեն), մոլիպտեն եւ պղինձ, կապար ու դենիկ, մանկան»: (էջ 238):

Նկարագրուած պղինձ – մոլիպտենային բոլոր հանքավայրերը կը բնորոշուին 0,5է մէկ առ հարիւր պղինձով եւ 0·05–է՝ն 0,1 առ հարիւր արճիճով: Պղինձի եւ արճիճի համեմատութիւնը, միջին հաշ – ուով, տասի դէմ մէկ է:

Որպէս արճիճի միակ յիշատակուած հանքավայր (բազմամետաղային՝ արճիճ–պղինձ)՝ Հ. Հ. Պատուիրակութեան հրա – տարակութեան մէջ կը գտնենք Ագիդբե – կովի շրջանի Գիւմիւշխանա դիւղը: Կ'ըս – ուի նաեւ՝ որ Ախթալայի շրջանի (հիւսի – սային Հայաստան) պղինձահրաքարը, ոսկիի եւ արծաթի կողքին, կը պարու – նակէ փոքր քանակութեամբ դենիկ եւ ար – ճիճ:

Հայաստանի Ալպասը բազմամետաղա – յին հանքավայրերը կը մատնանչէ Ղափա – նի, Եղեգիս գետի (Ագիդբեկովէն չուրջ 25 քիլոմեթր դէպի հիւսիս – արեւմուտք), Ստեփանաւանի եւ Ախթալայի շրջաննե – րուն մէջ:

Վերջացնելու համար յիշեցնենք՝ որ արճիճը ճարտարարուեստի մէջ առաւե – լաբար կը գործածուի՝ մասնաւոր որա – կի պողպատներու պատրաստութեան ար – պէս հիմնական յաւելումի: Ան հետզհետէ լայն կիրառութիւն կը գտնէ նաեւ ելեկ – տրական գործիքներու որոշ մասերու շի – նութեան մէջ:

5.— Կապար եւ արծաթախառն կա – պար.— Համաձայն Հ. Հ. Պատուիրա – կութեան ցուցակներուն, կապարի, եւ արծաթախառն կապարի 36 հանքեր կը գտնուին արեւելեան Հայաստանի եւ 13 հանքեր՝ արեւմտեան Հայաստանի մէջ: Թուական մանրամասն տեղեկութիւններ չունենալով՝ չենք կրնար արդար գնահա – տումը ընել այդ հանքերու պարունակած հարստութեան: Այդ մասին ոչինչ կը գտնենք, նաեւ, նորագոյն հրատարակու – թիւններուն մէջ:

Որոշ է յամենայն դէպս՝ որ, արճիճի, պղինձի, դենիկի, ոսկիի եւ արծաթի կող – քին, նաեւ կապար (հատանարար սիւլ – ֆաթի՝ կալենի ձեւին տակ) կը գտնենք Արեւելեան Հայաստանի բազմաթիւ հա – նքային հանքավայրերուն մէջ, որոնց թուումը ըրինք (Ագարակ – Քաջարան – Դաստակերտի դիծ, Ազիզբեկով, Հաւա – ւան, Ստեփանաւան, Ախթալա, եւն.):

Ըստ հին պղրիւրներուն՝ առանձին յի – շատակութեան արժանի կը թուին ըլլալ Դարալագեազի Գիւմիւշլըք (հատանաբար վերոյիշեալ Գիւմիւշխանին է) դիւղին մօտ գտնուղ արծաթախառն կապարի հա – րուստ երակները: Այս հանքերը շրջանի բնակչութեան շահագործման ենթարկը – ւած են շատ հին ժամանակներէ ի վեր: Աչխարհագրական դիրքէն դատելով, Հ. Հ. Պատուիրակութեան հրատարակու – թեան մէջ յիշատակուած այս հանքավայ – րը պէտք է համապատասխանէ Հայկա – կան ՍՍՌ Ալպասին մատնանշած Եղեգիս գետի շրջանի բազմամետաղային հանքե – րուն:

Համաձայն Ա. Սօլաղեանի, արծաթա – խառն կապար կը գտնենք նաեւ Տրապիզ – գոնի մերձակայ Քեփէչ (?) լերան շրջա – նին, ինչպէս նաեւ աւելի հարաւ՝ Եննի – ճիք եւ Զանհրակը դիւղերու շրջապա – տին մէջ:

Արծաթախառն կապարի յիշատակու – թեան արժանի պահեստներ ունի նաեւ Վասպուրականը՝ իր Շատախ դաւառին մէջ, ինչպէս նաեւ Զուլա եւ Զոնգամերկ դիւղերուն մօտ:

Վերջապէս, թէեւ կիլիկիան աչխարհա – դրական տեսակէտէ դուրս կ'իյնայ այս ուսումնասիրութեան սահմաններէն, յի – շատակենք Պուլկար – Մատենի արծաթա – խառն եւ ոսկեխառն կապարի հարուստ հանքերը՝ Տաւրոսի հիւսիսային կողե – րուն:

ՀՐԱԶ ՏԱՆԱՊԵՏԵԱՆ

(6 Շար.)

ՎԱՐՊԵՏՍ

Թող տարիները բերեն իրենց խաստու – թիւնը հասուն աչակերտին՝ որպէսզի ա – ւելի մերձենայ իր վարպետին իտէալին ու անոր տքնաջան աչխատանքին արժէքը դիտնայ:

Աղնուական ուսուցիչ, Իսկաո Մանաս եղած է վարպետը՝ Պոլսոյ Թուրք եւ հայ երաժիչտներու մեծամասնութեան:

Մի քզազգային որակով երգահան, հե – տեւած է Ֆրանսական արդի դպրոցին եւ տուած է աչքառու հեղինակութիւններ:

1918ին՝ լարաւոր քառանուագ մը տը – պագրուած Պրայթքոփֆ, Լայփցիկ: Նոյն տարին՝ դաչնակի սիւիթ մը նոյն հրատարակիչին մօտ: 1923ին՝ ջութակի եւ դաչնակի unաթ մը տպագրուած Համ – մէլ, Փարիզ: 1927ին՝ «Իչխանաց կզզի – ները» վերնագրով դաչնակի կտորներ Սալապերի մօտ, Փարիզ: 1931ին՝ «Տանս փոփիւլէր Թիւրք» դաչնակի համար՝ նոյն հրատարակիչի մօտ: 1962ին՝ Կարդինալ Ագաճանեանի ձօնուած կը հրատարակուի Իսկաո Մանասի Ս. Պատարագը (քա – ռաձայն խառն խումբի համար) Մխի – թարեան Տան կողմէ, ի Վիէննա:

Գովելի ձեռնարկ Հռոմի Լեւոնեան վարժարանին կողմէ զոր վարպետը խո – րապէս դնահատած էր:

1954ին (Ապրիլ 4) Աթլասի մէջ այս պատարագը լսելի եղած է Պոլսոյ մէջ Տօքթ. Տիգրան Մամիկոնեանի ղեկավա – րութեամբ, Մանասի երաժչտական գոր – ծունէութեան վաթսունամեակի առթիւ՝ նուագախումբի ընկերակցութեամբ:

Նոյն օրը տրուած են «Իչխանաց Կզզ – ղինները », ուվերթիւր մը՝ «Ռափսոտի Օ – րիանթալ» եւ հինգ երգեր՝ մենակատա – րութեամբ Ատրինէ Մխիթարեանի եւ Գո – հարիկ Տիրատուրեանի: Իսկ Պ. Ցուվհան – նէս Զէքիճ Պատարագը տուած է Հայ կա – թողիկէ եկեղեցւոյ մէջ՝ քանի քանի ան – դամներ:

Նոր մեղեդիներ, նոր դաչնաւորում, նոր հորիզոններու երեւում հայ երգա – հանի երեւակայութեան մէջ:

Առիթ մըն է որ եկեղեցական ներչքն – չումով ուրիչ գործեր սպասուին մեր օ – րերու հայ երգահաններէն:

Պայմանաւ որ դիտնան ուսումնասիրել նախորդին տուածը ու դիտնան դնահա – տել անոր խաչելութիւնը՝ արուեստի ճամբուն վրայ:

Ցարգո՞նք իր յիշատակին:

ԳՈՀԱՐԻԿ ՂԱԶԱՐՈՍԵԱՆ

ԼՐԱՏՈՒ ԱՐՈՒԵՍՏԻ

Ծանօթ դաչնակահարուհի Մարի Իս – թաո (Վարժապետեան) նուագահանդէս մը պիտի տայ Մայիս 11ին Սալ Փոյթօ (նախկին՝ էֆոլ Նորմալ, 78 Րիւ Քար – տիէ) ժամը 21ին: Ցայտագրին մէջ՝ Պախ, Մոցարթ, Շոփէն, Շուման եւ Լիսթ:

ԽՈԴԵԴԱՆ

Առաւօտից մինչեւ երեկոյ չարունակ – ւում էր «հապա» անող կանանց ու աղ – ջիկների վէճը ճնճղուկներին եւ ագռաւ – ներին քշելու համար: Ամէն ոք ուղում էր իր սիրոջ արտը պաչտպանել:

Այդ ճորտական աչխատանքին մաս – նակցում էին նաեւ պիւղի երեխաները, այդ թւում նաեւ Ոսղեղանի եւ Բայազի մանուկները՝ Հեղինէն, Լեւոնը եւ Աչխէ – նը: Նրանք չարւում էին Արինօքի ձո – րափի երկայնութեամբ, հետեւելով թըռ – չունների ուղղութեանը: Հէնց որ խրժ – ողների երամը երեւում էր, նրանք ուժ – գին աղաղակ էին բարձրացնում: Այդ աղաղակի էին բարձրացնում: Այդ աղաղակի վրայ կորիներով անցնող կանայք ու աղջիկները օրօրում էին իրենց պարսատիկները եւ «հապա», «հա – պա» գոչելով՝ չպրտում էին հաւքերի ե – տեւից:

Արեւամուտին մանուկները տուն էին գնում, իսկ Բայազը, Ոսկեհատը եւ միւս կանայք չարունակում էին «հապա » ա – ռաւօտից մինչեւ երեկոյ չարունակ – ւում էր «հապա» անող կանանց ու աղ – ջիկների վէճը ճնճղուկներին եւ ագռաւ – ներին քշելու համար: Ամէն ոք ուղում էր իր սիրոջ արտը պաչտպանել:

Այդ ճորտական աչխատանքին մաս – նակցում էին նաեւ պիւղի երեխաները, այդ թւում նաեւ Ոսղեղանի եւ Բայազի մանուկները՝ Հեղինէն, Լեւոնը եւ Աչխէ – նը: Նրանք չարւում էին Արինօքի ձո – րափի երկայնութեամբ, հետեւելով թըռ – չունների ուղղութեանը: Հէնց որ խրժ – ողների երամը երեւում էր, նրանք ուժ – գին աղաղակ էին բարձրացնում: Այդ աղաղակի էին բարձրացնում: Ամէն ոք ուղում էր իր սիրոջ արտը պաչտպանել:

Այդ ճորտական աչխատանքին մաս – նակցում էին նաեւ պիւղի երեխաները, այդ թւում նաեւ Ոսղեղանի եւ Բայազի մանուկները՝ Հեղինէն, Լեւոնը եւ Աչխէ – նը: Նրանք չարւում էին Արինօքի ձո – րափի երկայնութեամբ, հետեւելով թըռ – չունների ուղղութեանը: Հէնց որ խրժ – ողների երամը երեւում էր, նրանք ուժ – գին աղաղակ

ՏԷՐ եւ Տիկին Խոսրով Սարաճեան , ՏԷՐ եւ Տիկին Հայկ Սարաճեան, Տոքթ· եւ Տիկին Արթօ Աբգարեան, Թիէրի, Իվ, Լիտիա Սարաճեան, Քաթըրին եւ Մար – ժոլէն Աբգարեան ինչպէս նաեւ Թէր – զեան, Աբգարեան , Քլաֆէ եւ Քլերիօ ընտանիքները խոր ցաւով կը ծանուցա – նեն իրենց մօր, մեծ մօր , մօրաքրոջ եւ աղգականին՝

ԱՅՐԻ ՏԻԿԻՆ ԹՈՄԱ ՍԱՐԱՃԵԱՆԻ
(Ծնեալ Զարուհի Թէրզեան)

յանկարծական մահը որ տեղի ունեցաւ իր բնակարանը՝ 51 Րիւ կիւսթաւ Քուր – պէ, (Պանեէօ)։

Յուղարկաւորութիւնը կը կատարուի այս Հինգշաբթի (Ապրիլ 30) ժամը 14ին, Փարիզի Ս· Յովհ· Մկրտիչ եկեղեցին , ուրկէ մարմինը պիտի փոխադրուի Պան – եէօ Քոմիւնալ գերեզմանատունը , ամ – փոփուելու համար ընտանեկան դամբա – րանը ։ Թաղումը տեղի կ'ունենայ ժամը 15·40ին։

Մասնաւոր մահագդ չստացողնեքէն կը խնդրուի ներկայս իբրեւ այդ նկատել։

ՓՈԽԱՆ ԾԱՂԿԵՊՍԱԿԻ

Ողբ վահանդն Իշդալացեանի մահուան առթիվ Դպրոցասէր Տիկնանց վարժա – րանին կը նուիրեն·— Ջըրբաչեան ընտա – նիք (Փարիզ) 300 ֆրանք, Տէր եւ Տիկին Կիւլպօլեան հարիւր, Տէր եւ Տիկին Թ· Փանոսեան 30 ֆրանք։

Հ. Յ. Դ.

ՄԱՐՍԷՅԻ Հ· Յ· Դ· Շրջ· կոմիտէն , ընկերական ժողովի կը հրաւիրէ Մար – սէյլի շրջանի հետեւեալ ենթակոմիտէնե – րու եւ խումբերու բոլոր ընկեր–ընկերու – հիները ։

ՔՐԻՍՏԱՓՈՐ եւ ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔ – ԵԱՆ, 9 Մայիս, Շաբաթ երեկոյ, ժամը ճիշդ 21ին, Ահարոնեան ակումբը ։

ՀԱՄԱԶԱՍՊ, 10 Մայիս, կիրակի կէս – օրէ վերջ ժամը ճիշդ 15ին, սովորական հաւաքատեղին ։

ՎԱՐՈՒԺԱՆ, 10 Մայիս, կիրակի կէս – օրէ վերջ, ժամը ճիշդ 15ին, սովորական հաւաքատեղին ։

ՋԱՒԱՐԵԱՆ, 16 Մայիս, Շաբաթ , ժա – մը ճիշդ 21ին, սովորական հաւաքատե – ղին ։

ՎՌԱՄԵԱՆ, 17 Մայիս, կիրակի կէսօրէ ետք ժամը ճիշդ 15ին, սովորական հա – քատեղին։

ԸՆԿԵՐ–ԿԱՐՕ, 17 Մայիս, կիրակի կէս օրէ վերջ, ժամը ճիշդ 15ին, սովորական հաւաքատեղին ։

ՀԱՑԱՍՏԱՆ , 16 Մայիս, Շաբաթ եւ – րեկոյ, ժամը ճիշդ 21ին, սովորական հաւաքատեղին ։

Այս ժողովները տեղի կ'ունենան իրենց սովորական հաւաքատեղիները։ Խիստ կարեւոր օրակարգ։ Ներկայ պիտի ըլլան Շրջ· կոմիտէի ներկայացուցիչները։ Բո – լոր ընկեր–ընկերուհիներու ներկայու – թիւնը պարտաւորիչ է։ Վարչութիւնները նախապէս ընկերներուն պէտք է տեղեկա – ցընեն ժողովներու վայրը, օրը եւ ժա – մը ։

ՍԷՆԹ ԷԹԻԷՆ·— Հ· Յ· Դ· «Անտօք» ենթակոմիտէի ընդհ· ընկերական ժողո – վը այս Շաբաթ ժամը 20·30ին, Նոր Սե – բաստիոլի ակումբին մէջ։ Խիստ կարեւոր օրակարգ։ Բոլոր ընկերներու ներկայու – թիւնը անհրաժեշտ է ։

ՎԻԼՆ·— Հ· Յ· Դ· Ալի կոմիտէն ընդհ· ժողովի կը հրաւիրէ բոլոր ընկեր – ները այս Շաբաթ, ժամը 20·30ին Ա – կումբին մէջ։ Շատ կարեւոր օրակարգ ։ Բոլոր ընկերներու ներկայութիւնը շատ կարեւոր եւ պարտաւորիչ է ։

ՓԱՐԻԶ·— Հ· Յ· Դ· Շրջ· կոմիտէն ընկերական ընդհ· ժողովի կը հրաւիրէ «Րաֆֆի», «Ռոստոմ», «Քրխտափոր », «Փոթորիկ» եւ «Աղբիւր Սերոբ – Մկրտիչ Եօթնեղբայրեան» խումբերու ընկերները, Շաբաթ գիշեր (9 Մայիս) ժամը 20·30– ին, Մշակոյթի տան մէջ ։ Կարեւոր օրա – կարգ ։

ԱՊՐԻԼԵԱՆ ՍԳԱՏՕՆԸ

Ալֆորվիլի եկեղեցւոյ հոգաբարձու – թիւնը Ապրիլեան Սգատօնը կը տօնէ Սալ վալէրի մէջ։ Ապրիլ 30ին, Հինգշաբթի, ժամը 21ին։ Բարձր հովանաւորութեամբ կաթողիկոսական Պատուիրակ ՍԵՐՈՎԲԷ ԱՐՔ· ՄԱՆՈՒԿՈՒԱՆԻ ։

Պատուոյ նախագահութեամբ Ալֆոր – վիլի երեսփոխան – քաղաքապետ ՌԱՈՒԼ ՊԼԻՕՉԻ ։

ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ՊԱՏԱՐԱԳ

ԷՔՍ – ԱՆ – ՓՐՈՎԱՆՍԻ ՄԷՋ

EGLISE DU COLLEGE CATHOLIQUE
20, Rue Lacépède, AIX

Կիրակի, Մայիս 3ին, առաւօտեան ժա – մը 9·30ին , Էքս – Ան – Փրովանսի եկե – ղեցիին մէջ Եպիսկոպոսական հանդիսա – ւոր պատարագ պիտի մատուցուի ։

Պիտի պատարագէ եւ քարոզէ Հարա – ւային Ֆրանսայի Առաջնորդ՝
ԱՐՏԱԻԱԶԴ ԵՊԻՍԿ· ԹՐԹՌԵԱՆ

Էքսի եւ շրջաններու Հայութիւնը կը հրաւիրուի խուռներամ գալու եւ Հայոց սքանչելի պատարագին խորհուրդով լեց – ուելու ։

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ Հ· Բ· Ը· Մի·

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Համբարձման տօնին առթիւ, Մայիս 7ին, Հինգշաբթի օր ժամը 10ին, Փարի – զի Ս· Յովհ· Մկրտիչ եկեղեցւոյ մէջ Հո – գաբարձութիւնը կազմակերպած է Հայ Մանուկներու Հաղորդութեան օր։

Պատարագը կ'երգեն Դպրոցասիրաց վարժարանի սանուհիները կոմիտասեան եղանակաւ միաձայն ։

Փարիզի եւ շրջաններու բոլոր դպրոց – ներու աշակերտութիւնը և երախաները կը հրաւիրուին ներկայ ըլլալու հանդիսաւոր պատարագին եւ մասնակցելու Ս· Հաղոր – դութեան ։

ԵԿԵՂԵՑԻՈՑ հովանաւորութեան տակ բացուած Ժանթիլիի Հինգշաբթի օրուան դպրոցի տեղւոյն կրթական մարմինը, ընդհ· ժողովի կը հրաւիրէ Ժանթիլիի, Պէսէթրի, Փորթ տ'Իթալիէ եւ շրջանի կրթասէր հայրենակիցները, չատ կարե – ւոր խորհրդակցութեան մը համար այս Շաբաթ, ժամը 21·30ին, 22 Րիւ Վիֆքսր Հիւկօ, Ժանթիլիի դպրոցի սրահին մէջ։

ԽՆՋՈՅՔ

Ալֆորվիլ·— Կապ· Խաչի, Հ· Յ· Դ· Նոր Սերունդին եւ Հ· Յ· Դ· «Ս· Մինաս – եան» ենթակոմիտէին խնջոյքը, քաղաքա – պետարանի սրահը, Մայիս 9ին ։

Ճաշագին՝ 10 ֆրանք ։

ՄԱՅՐԵՐՈՒ ՕՐԸ

Նախաձեռնութեամբ

Կապոյտ Խաչի Փարիզի մասնաճիւղին եւ մասնակցութեամբ՝ ՋՈՄԻՆ ։

ՄԱՑԻՍ 10ԻՆ

ՄԱՅԻՍ 28

ՓԱՐԻԶ

Կը տօնուի 30 Մայիս Շաբաթ գիշերէն մինչեւ լոյս, Ջ· Թաղամասի քաղաքապե – տարանի սրահներուն մէջ ։

ՖՐ· ԿԱՊՈՑՏ ԽԱՉ

Կայանի արձանագրութիւն

Ֆ· Կ· Խաչի Օգափ· կայանի արձանա – գրութիւնները կը սկսին Ապրիլ 4ին եւ կ'աւարտին Մայիս 30ին, Ֆրանսայի բո – լոր շրջաններու մէջ։

Փարիզի մէջ արձանագրութիւնները տեղի կ'ունենան ամէն ԵՐԿՈՒՇԱԲԹԻ եւ ՇԱԲԱԹ կէսօրէ ետք՝ ժամը 4էն ժամը 7, Շրջ· վարչութեան դրասենեակը՝ 17 Րիւ Պէօ , Փարիզ (9), Մշակոյթի Տան Գ· յարկը ։

Պէտք է ներկայանալ անձամբ եւ վճա – րել կանխիկ ։ Անհրաժեշտ են՝ Լիվրէ տը Ֆամիլ եւ Քառնէ տը Սանթէ ։

Ընդունելի են·— աղջիկները՝ 6–15 տարեկան։ Տղաք՝ 6–14 տարեկան։

ՄԱՐՍԷՅԻ ՀԱՄԱՐ

Արձանագրութիւնները տեղի կ'ունենան ամէն Հինգշաբթի կէսօրէ ետք ժամը 2էն 5, 26 Րիւ տէ Քոնվալէսան , Մարսէյլի միջ–մասնաճիւղային վարչութեան մօտ ։

Լ Ի Ո Ն

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԼԻՈՆԻ ԵՒ ԱՐՈՒԱՐՁԱՆՆԵՐՈՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԱԾ ՍԱՄՈՒԷԼ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԷՆ

ՄԱՑԻՍ 2 — Շաբաթ ժամը 20·30ին

Մի՛ զրկուիք, խնամքով պատրաստուած գեղեցիկ եւ շատ յուզիչ ներկայացումէ մը։

THEATRE MUNICIPAL DE VILLEURBANNE, PLACE DE LA LIBÉRATION

ՄԱՐՍԷՅԼ

ԱՅՍ ՇԱԲԱԹ՝ ՄԱՑԻՍ 2, ԺԱՄԸ 8·30

ՍԱԼ ՄԱԶԸՆՕ

(88, Րիւ տ'Օպանեը)

— 1915 —

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՒԵՐԱԹՈՒՂԹԵՐՈՒ ԵՒ ՓԱՍՏԱՆԿԱ – ՆԵՐՈՒ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻԻՆ ԵՒ ՊԱՏԿԵՐԱՍՓՈՒՄ

EXPOSÉ AUDIO-VISUEL DE DOCUMENTS ET PHOTOS

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՄԱՆՑ ԿԵԴՐՈՆ
(Centre d'Etudes Arméniennes)

Այս առթիւ «Հայ Ազգային Սուգ» ֆրանսերէն դրկոյքին երեք հեղինակները պի – տի ձօնեն իրենց դիրքը ։

Մուտքի տոմսերը տեղւոյն վրայ կամ նախօրօք դիմել՝

D. KHAYIGUIAN
75, La Canebière Tél. : co 47-74

ՎԱՐԴԱՆԱՆՔ

ԴԻՒՑԱԶՆԵՐԳՈՒԹԻՒՆ [5 ԱՐԱՐ ԵՒ 2 ՊԱՏԿԵՐ]

Կը բեմադրուի Ֆրանսահայ Աւետ· եկեղեցիներու երիտասարդաց Միութեան կողմէ, հետեւեալ վայրերու մէջ եւ հետեւեալ թուականներուն ·

Մարսէյլ, *Մայիս 16ին ժամը 20·30ին*, Սալ Մազընօ: 88 Րիւ տ'Օպանեը ։

Վալաուս· *Մայիս 3, կիրակի, կէսօրէ վերջ ժամը 21ին, Թէաթրը միւնիսիփ*
Փօն տը Շէրիւի, *Մայիս 8, Ուրբաթ երեկոյ ժամը 8·30ին*, Սինեմա Բուայալ
Լիոն, *Մայիս 9, Շաբաթ ժամը 20·30ին*, 50 Րիւ Պանեէլ ։
Տէսին, *Մայիս 10, կիրակի ժամը 3·30 ին*, Հ· Յ· Դ· Տան սրահը ։
Վիէն, *Մայիս 17, կիրակի ժամը 3·30ն*, Սէրքլը Քաթոլիք ։

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՅԵՐԵԿՈՅԹ

Կազմակերպուած

ԴՊՐՈՑԱՍԷՐ ՏԻԿՆԱՆՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐՈՒ ԵՒ ՍԱՆՈՒՀԻՆԵՐՈՒ

Կողմէ

Մայիս, 3, կիրակի կէսօրէ ետք ժամը 15·30ին
ARNOUVILLE, SALLE DE L'EGLISE ARMENIENNE CATHOLIQUE
69, Rue Henri Barbusse

Պիտի ներկայացուին, Բ· անգամ ըլլալով Սիպիլի

ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ

ԵՒ LE BARON DE FOURCHEVIF

DE LABICHE

ԵՐԴ, ՊԱՐ, ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻԻՆ

Կառ Տիւ Նորդէն չոգեկառք առնել ժամը 14·30 կամ 15·10 եւ իջնել Վելիզ լը

ՅՈՒՇԱՏԵՏՐ

ԿԱՊ· ԽԱՉԻ Մարսէյլի մասնաճիւղի ընդհ· անդամական ժողովը այս Հինգ – շաբթի ժամը 15ին , Ահարոնեան ա – կուր, բոլոր ընկերուհիներուն ներկայու – թիւնը պարտաւորիչ է ։

ԿԱՊ· ԽԱՉԻ Փարիզի մասնաճիւղի ընդհ· ժողովը այս Շաբաթ ժամը 4ին, 17 Րիւ Պէօ, Մշակոյթի Տան մէջ ։ Կը խնդրուի ճշդապահ ըլլալ ։

IMPRIMERIE SPÉCIALE
DU JOURNAL « HARATCH »
32, Rue de Trévise, PARIS (9e)

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

ՎԻԷՆԻ ԵՒ ՏԷՍԻՆԻ ՄԷՋ

Այս Շաբաթ Մայիս 2ին։
ՏԷՍԻՆԻ մէջ կիրակի Մայիս 3ին ։
Ներկայ կ'ըլլան ընկերները Մարսէյլ
Ճօճք կ'առնէ՝ միութեանս նախագա
ՎԱՐԴԱՆ ՊԱՆՏԻԿԵԱՆ

ԸՆԴՀ· ԺՈՂՈՎ

ՍԵԲԱՍՏԻՈՑ Մուրատ Ուսումնասի – Միութիւնը ընդհ· ժողովի կը հրա – իր բոլոր անդամները եւ համակիր – այս կիրակի ժամը 15ին, իսկի նիէ – վարժարանը ։ Օրակարգ՝ նոր վար – թեան ընտրութիւն։ Բոլորին ներկայ – թիւնը անհրաժեշտ է ։